



ԵՌՌՌՌՍ




Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 1.

1859

Բ. ՀԱՏՈՐ

ՕՐՆՆՅՈՅ ՊՍԱԿ ՏԱՐԻՈՅ ԲԱՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈ
ՍԴ. ԵՂ. 12



և՛ծ օրհնենք մ'ունիմ' ես աս
հեղու:

Ձոր սուրբ պարաք իմ' լե-
զուիս կը հեղու:

Կենարար Ծընընդեամբ Հօր
Բանին,

Սիրտ, բերան Ե՛ի Ր ՈՊ Ի Ս
կը բանին

Եաղթելու քեզ օրեր ողջունի,

Այնպէս կեանք մ'որ դարեր ողջ ունի:

Բայց զործուն. զի ի Բեզ նոր Արեւ

Բերէ միշտ ամ' յամէ բերք յերև:

Բու սրտիդ ՄԱՆՈՒԾԱԿ, ՇՈՒԾԱՆ, ՎԱՐԳ,

Ծաղկունք այլ զայնսպայն ըլլան զարդ:

Ես ծերնամ, կամ Փիւնիկ նոր դառնամ,

Գեւ ծըլիս ծաղկիս դուն-անթարշամ:

Այսպէս իմ պըսակուի բաժանորդ,

Լըրոցս հետ օրհնենքին ալ հաղորդ:

ԳՈՆՐԱՏ ԿԱՅՄԱՐԸ

Գ. Անտառի մէջ գիշեր մը հաւնգիտա:

Ուսպելի՛ք Գրայտանք, մամուլը կարելի եղա-
ծին չափ շուտով ժողովելով ետ դարձաւ, եւ իր
Տիւրը աւելի զուարթ եւ զօրացած գտաւ: Երիտա-
սարգը հապճեպով մը, արթուն մորթն ալ մամուլի
պարկին մէջ նետեց, եւ անծանօթին դառնալով, ու-
րուն անունն կամ ո՛վ ըլլալը եւ ո՛չ հարցուցած էր,
հրաւիրեց իր ետեւէն գալու:

Գոնրատ կայսեր, երիտասարդին հետ մէկտեղ
աքսորելոյն հիւը հասած ատենը արդէն գիշերը կու-
խած էր, եւ երիտասարդը քանի մ'անգամ դուռը
խիստ զարնելէն ետքը, Լէօբոլտոս դրան նիզը վեր-

ցընելով, բացաւ. «Այսօր շատ ուշ մնացի, այնպէս
չէ մի, հայր, կ'ըսէր երիտասարդը ծիծաղելով. «բայց
զանազան բաներ հետս կը բերեմ, ձեռուսն համար
մամուլ, մօրս համար արջու մուշտակ, եւ քեզի մարդ
մը որ «դուն», կոչուիլ չ'ուզեր, հապա հրամայել
կ'ուզէ, թէեւ այնպիսի վեճակի մը մէջ է, որ եւ ոչ
կրնայ շարժիլ: Հայր դուն ասոր սորվեցա՛ր որ մեր
անտառին մէջ աս եղանակը չ'արժէր,»:

Աս խօսքերը զկոմսը արտաքոյ կարգի շարժե-
ցին, իսկ անհաճոյ լուրը, իր սիրտը դողացուց: Կրա-
կին քովէն պրած փայտ մը քաշելով, դէպ ի օտա-
րականին երեսը մօտեցուց, բայց յանկարծ այնպէս
ընդարմացած մնաց, ինչպէս գիշեր ատեն ճամբու-
գուծիւն ընող մը կը զարհուրի կը մնայ երբոր լու-
սինը նոր ծագելով, իրեն աչացը առջին կեցող ա-
րիւնկզակ յովազը կը լուսաւորէ: Լէօբոլտոսին արի
ձեռքին մէջ, փայտը կը դողար, ինք կը տարակու-
սէր՝ փախչի՞, թէ իր հաւերուն շինած ամրոցը կոր-
ծանողը, ստացուածոցը կրակ տուողը, հաւատարիմ
ները ջարդողը եւ իր վրայ աքսորը կարգացողը, որ
հիմայ իր առջին կեցած էր, զարնէ սպաննէ:

Բայց կայսրը Լէօբոլտոսին երեսը տեսնելով
աւելի եւս զարհուրեցաւ, քիչ մ'ատեն երկուքն ալ
զարհուրանօք մէկզմէկու երեսը կը նայէին, բայց Ռո-
պերթ, որ աս երկուքին մէկզմէկու նկատմամբ՝ զար-
հուրելուն պատճառը չէր գիտեր, կոմսին ձեռքը
բռնեց, լոյսը առաւ եւ դէպ ի օտարականը տանե-
լով, վերէն վար դանի լուսաւորելէն ետքը «Հայր
մէյ մը հոս նայէ», կ'ըսէր, «ինչպէս զգեստները
փղկտած են, եւ ինք փուշերէն վերաւորած: Ողորմէ
իրեն, թող որ հիմայ հոս հանգչի, եւ աս միջոցիս
մէջ մեր ընջուղը ես կը կերակրեմ,»:

Լէօբոլտոս ինք զինքը բռնեց եւ զկայսրը, ու-
րուն երեսը գեղնուծիւն մը պատած էր, նոյն խղին
կից խիւղ մը տարաւ: Աքսորեալը հոն իր կրակա-
բանին մէջ փայտ դրաւ, եւ աղէկ կրակ մը վառեց,
եւ կոշտ սեղանի մը վրայ, անոր առջին պտուղ, հաց,
մեղր դրաւ: Թէեւ Գոնրատին արեանը մէջ սարսափ
մը կը խաղար, ի վերայ այսր ամենայնի առջին դը-
րուածներէն քիչ մը բան կերաւ: Բայց իր նայուածքը,
աս ամէն բան տուողին շնորհակալ չէր ըլլար, մա-

նաւանդ թէ որչափ կարելի կըլլար անոր երեսը նայելէն փախչիլ կ'ուզէր:

Այստեղ դեռ կերակրոյ վրայ եղած ատենը, Ռոպերթ ընծուղը կերակրած ըլլալով՝ ետ դարձաւ, եւ օտարականին համար մամուռներէ փափուկ անկողին մը պատրաստեց: Ռոպերթ աս գործքը լմնցընելէն ետքը ուզեց մայրը տեսնել. բայց ցաւով լսեց որ հիւանդ է եղեր: «Ուրեմն իզմէ բարեւ ըրէ», ըսաւ հաւատարիմ պատանին, ետքը կրակի մօտ գետինը դրուած ծառերու ճիւղերու վրան երկընցաւ եւ քունը աչացը վրայ տիրելով, սովորաբար պառկած ատենը իր բուն հօր Գլաւս Ֆրայտանքին յիշատակովը թափած արցունքը շուտով չորցուց:

Հիւրն եւ ասպնջականն (հիւր ընդունողը), քիչ մ'ատեն մէկզմէկու դիմացը լուռ կը կենային, թէեւ Լէոբոլտուս կոմսը Գլաւս Ֆրայտանքին, եւ իր քաջ ծառայիցը վրայ տեղեկութիւն մ'առնուլ կը բազմար, բայց կը վախնար որ անհաճոյ լուռ մ'առնելով սիրտը աւելի եւս կը ծմլի: Ինչպէս կոմսը յառաջ կայսեր ձեռքն էր, նոյնպէս հիմայ ալ կայսրը կոմսին ձեռքը ինկած էր: Լէոբոլտուս աս առիթը գործածել կ'ուզէր, բայց կը մտածէր թէ քիչ եղանակաւ խօսելու սկիզբ ընէ: Կոմսին սիրան ու երակը միճոյ պէս կը զարնէին, կայսրը կոմսին անհամբարտութիւնը տեսնելով, որ մէյ մը Կերպէրկային կը վազէր, մէյ մ'ալ իր քովը կ'աճապարէր, վերջապէս պատճառը հարցուց:

«Վճռուսին հիւանդ է», մտմաց կոմսը, եւ ճակատը կնճռեց, «Խեղճը ծանր պիտոյից մէջ է, ես ինծի պարտք մը կը սեպեմ աս տեղս խեղճ լքեալ թողելոյն երբեմն երբեմն երթալ նայիլ»: Աս խօսքերով Լէոբոլտուս իր երբեմն բնական եւ հիմայ ոչնչացած ամբողջ կ'ակնարկէր, ուր Կերպէրկա այսպիսի վիճակի մը մէջ ամենայն կարելի եղանակաւ կը հոգացուէր: Աս խօսքերէն ետքը Լէոբոլտուսին վրայ իր երջանակութիւնը ոչնչացընողին դէմ կատողութիւն մ'եկաւ, եւ նոյն միջոցին մէջ ինչ ընելէքը չգիտնալով, վառարանի քով գտնուած մեծկահ եւ հանգուցաւոր ճիւղ մը յափշտակեց:

Այսպէս Լէոբոլտուսին խիստ ձայնէն, եւ աւելի եւս ըրած աս շարժմանէն զարհուրած, կրակարանին քովէն ետ ետ սկսաւ քաշուիլ, եւ Ռոպերթին վրայ ինչպէս վրայ էր: Ռոպերթ քնէն գինովցած մէյ մը չորս կողմը նայեցաւ, ետքը նորէն ճիւղերուն վրայ սարածուելով սկսաւ քնանալ: Լէոբոլտուս ձեռքի ճիւղը կտորտելով կրակարանին մէջը նետեց, եւ կրունակը կայսեր դարձընելով Կերպէրկային աճապարեց:

Այստեղ խղճին անհամբարտութիւնը եւ իր աղաւթութիւնը ճանչնալը, երեւակայութիւնը այնպէս տարցուցած էին, որ Լէոբոլտուսին հասակին սովորական բարձրութիւնը, կայսեր աչացը հսկայ մը կը ցուցընէր, եւ կոմսին երկայն մօրուքը՝ որ վայրենի անպը մը կու տար, եւ աչացը փայլունութիւնը, կայսեր երեւակայութեանը մէջ իրեն այնպէս կը ցուցը-

նէին իբր թէ Լէոբոլտուս, հոս աւազակապետ մ'ըղած ըլլայ: Կայսրը աչօք ամէն կողմ նայելով ինք զինքը պաշտպանելու զէնք մը կը փնտռէր, բայց որովհետեւ ինչորածը չգտաւ, խիւղին դուռը բանալու համար դրան առջին շարուած բոլոր փայտերը վար կ'առնուր: Բայց Լէոբոլտուս՝ Կերպէրկային քովէն դարձած ըլլալով՝ զինքն աս գործքէն ետ կեցուց. եւ ջղոտ բազկովը բիր (սոֆ) մը բռնելով, խիստ ձայնով մը կայսեր հարցուց. «Ի՞նչ է զբաղմունքդ»:

Վոնրատ աչքը ծանր բրին վրայ տնկելով, եւ զարհուրանօք բերանը բանալով ըսաւ. «Քիչ մը օդ առնունք»:

— Խիւղին օդէն կը նեղուիս:

— Ա՛յո՛:

— Վոնն արքունեաց մէջէն չես:

— Ա՛յո՛:

— Հոն օդոյ փոփոխմանէ վախ չունէիր, օդոյ շարժումը զքեզ չէր հիւանդացընէր, հարցուց կոմսը անոր խօսակցութեանց առջեւն առնելով: Գոնրատ չէ ըսելու չհամարձակեցաւ, եւ իր ասպնջականէն ստիպուելով, նորէն կրակի քովը նստեցաւ: Կոմսին խիստ նայուածքը, կայսեր աչքը դէպ ի երկիր խոնարհեցուց. եւ երկայն ատեն նորէն խոր լուռութիւն մը տիրելէն ետքը, վերջապէս կոմսը խօսելու սկսաւ:

— «Որովհետեւ դուն արքունիքէն ես, պէտք է որ արտօրեալ Հոնֆուրդ Լէոբոլտուս կոմսը ճանչնաս»:

Վոնրատ պատասխան չտուաւ, սուտ ըսել չէր ուզեր, մէկալ կողմանէ ալ չէր ուզեր ըսել որ ինք կայսրն է, եւ թէ ղԼէոբոլտուս ինք արքորած է: Նոյն իսկ Լէոբոլտուս ալ, անոր առջին դեռ անունը յայտնած չէր:

«Որովհետեւ», ըսաւ նորէն Լէոբոլտուս «Հոնֆուրդին նկատմամբ ըրած հարցմանս պատասխան չիտուիր, անշուշտ աս մարդուն վրայ միտքդ անհաճոյ յիշատակներ եկած պիտի ըլլան, բայց դոնէ ան ըսէ ինծի թէ աս մարդուն յանցանքն քիչ էր, որ վրան այսպիսի խիստ պատուհասներ եկան»:

«Այստեղ առջին ելած ամբաստանութիւնը», ըսաւ Գոնրատ «Երկրին խաղաղութիւնը աւրելու յանցանքն էր»:

«Այսպիսի ծանր ամբաստանութիւն մը յառաջ բերելու յանդէնողը», կրկնեց Լէոբոլտուս «սրիկայէ մը վար է. բայց այնպիսի երկիր մը, որ սուտ ամբաստանութեան պատճառաւ ամբոցներ կ'այրէ, պատուաւոր անձինք իրենց ստացուածքէն կը զրկէ, եւ զանոնք արտաքոյ օրինաց կը հրատարակէ, չարագոյն եւս է: Չէի կրնար երեւակայել որ նոյն իսկ դուն խաղաղութիւն աւրող մ'ըլլաս: Իսկ ես հիմայ ան արտօրեալները՝ որոնց վրայ քու բարկութիւնդ թափեցիր, պաշտպանելու համար կրնամ նաեւ . . .», — Լէոբոլտուս ծանր կոճղ մը վեր վերցուց, կայսեր երեսը նոր իջած ձեան պէս ձերմկցաւ:

“Արքայն վերաբերեցաք, բանդ բնա, մէկս մը վրան երկո՛ւն ոչ մարդկայն է եւ ոչ ալ ոչ ոքիս, այսպէս կը պոսար Ռոպերթ, որ ճիւղերու վրայ պառկած էր: Որովհետեւ տեւ ցորեկ ատեն արջին պատահածը, երիտասարդը երազին մէջ կը տեսնէր: Աս խօսքերը Լէոբոլտոսին վրայ մեծ ազդեցութիւն մ'ըրին, անոր մինչեւ արմուկը մերկ եւ ջրոտ թեւը ծանր կոճղը վար ձգեց, սրտին զգածմանցը վրայ բարեխառնութիւն մ'եկաւ, եւ որպէս զի իր թշնամոյն կերպարանքը սրտին մէջ նորէն թշնամութեան կայծ մը չարծարծէ, նոյն տեղը զԳոնրատ առանձին թող տուաւ, եւ նորէն Կերպերկային գնաց. հոն հասնելուն պէս տեսաւ որ Կերպերկա ցաւերէն աղատած էր, եւ իր քովը գեղեցիկ նորածին մանուկ մը կը պարկէր, եւ Կերպերկային շրթանցը վրայ ծիծաղ մը կը տիրէր: Կոմսը ուրախութեամբ լեցուեցաւ, աչքին արտասուքը չկրցաւ բռնել, եւ Աստուծոյ շնորհակալութիւնը ընելէն ետքը, իր քիչ մը յառաջ ընելու գործողութիւնը միտքն ինկաւ. ամօթ մը երեսը ծածկեց եւ ուրիշ կողմանէ խղէն դուրս աճապարեց եւ աչքերը երկինք վերցնելով, ուր աստղները քաղցր լուսով մը կը փալիլէին, “Տէր Աստուած, կը գոչէր, “Ինչ անմոռութիւն պիտի ընէի, : Աս ըսելէն ետքը, Լէոբոլտոս երգում ըրաւ, որ կայսեր հանգիստ շնորհէ, եւ թող տայ որ քուն ըլլայ:

Առաւանցուան արշալոյսը, խղին քանի մը ծակերէն ներս թափանցելէն, եւ բիրտ գործուած առարկաները տկար լուսով մը լուսաւորելու սկսելէն ետքը, Լէոբոլտոս նորէն Կերպերկային դարձաւ. բայց որովհետեւ թէ տղան եւ թէ մայրը կը քնանային, եւ աս երջանիկ հայրը ասոնց քնոյն արգելք ըլլալ չէր ուզեր, զգուշութեամբ մը, ոտից մատերուն վրայ քայլելով դուրս ելաւ, եւ իր հիւրին գնաց որ տեսնէ, թէ գիշերը ինչպէս անցուցեր է:

Գոնրատ անհանգիստ սրտով, վրայի թիկնոցը գետինը տարածած վրան փռուած էր. ինքզինքը կորսուած կը համարէր. եւ ամէն վայրկեան կը մտածէր որ արքորեալը պիտի գայ եւ կոճղը գլխուն պիտի իջեցնէ: Բայց Աստուած, որ վշտացելոց ձայնը կը լսէ, Գերմանիայի կայսեր մահաբերէն վախնալով իրեն դիմելով փրկութիւն խնդրելու աղաչանաց ալ լսած էր: Թշնամութիւնը հեռացաւ, ծանր կոճղը գետինը մնաց, որուն տեսքը Գոնրատ ան աստիճանի զարհուրեցուցած էր, եւ վերջապէս երբ որ արշալոյսը ծագեցաւ, եւ դուրսը անաստին մէջ թռչնոց ճուղողելու ձայները լսուելու սկսան, կայսեր յոգնութենէն զեղնած եւ սրտի նեղութենէ տառապեալ գլուխը մամուռէ անկողնոյն վրան ինկաւ: Քունը ճակտին վրայէն աչացը իջնալով, զանոնք փակեց, եւ քնոյ կնիքը Գոնրատին զգածմունքը կնքելով, ամէն անձկութեանցը, եւ բոլոր վշտացը վերջ տուաւ:

Լէոբոլտոս իր հիւրին դարձած ատենը զինքը աս վիճակին մէջ գտաւ, եւ զինքը հոն հանգարտ քնոյ մէջ տեսնելով սկսաւ այսպէս խօսիլ. “Ո՛ կայսր,

հանգիստը զքեզ ալ վշտացուց, եւ թեպէտ Գերմանիայի մեծազօր կայսր մըն ես, ի վերայ այսր ամենայնի, բախտը զքեզ ալ իմ տառապանացս մասնակից ըրաւ, : Լէոբոլտոս աս խօսքերը աւելի մտօք ըսաւ. քան թէ խօսքով: Աս ըսելէն ետքը, դրսի կողմանէ մագլելով խղին տանեացը վրան ելաւ, որ կրակի քով քնացող կայսրը, արտաքին օղոյն խոնաւութենէ կը պահպանէր, ափերը բերնին առջեւը դնելով, կեղծեալ եւ գուշակութեան ձայնով մը գոչեց. “Կողին նորաձին մանուկը, + ու փեսայ եւ + ու Ժառանգորդ պիտի ըլլայ:

Գոնրատ յանկարծ արթնցաւ, աչքերը շփեց, կանգնուեցաւ, եւ քնոյն մէջ երազ կարծած ձայնը երկրորդ անգամ լսեց: Տարակուսելով, կրակի մէջ շառաչող ճիւղերը դուրս քաշեց, նորէն միտ դրաւ եւ մի եւ նոյն խօսքերը նորէն լսեց: Գոնրատին սիրտը աս գուշակութենէն այնպէս վերաւորեցաւ, իբր թէ թունով օծուած նետ մը սրտին թափանցած ըլլար, եւ գլխէն վար սառուցի պէս պաղութիւն մը կ'իջնար: Թէ եւ կրակին վրայ նորէն փայտեր նետեց, եւ բոցը վեր վեր կը բարձրանար, ի վերայ այսր ամենայնի ձեռքերը չէր կրնար տաքցնել, կարծես թէ արեան ընթացքը դադրած էր:

Աս ընելէն ետքը Լէոբոլտոս կամացուկ մը տանիքէն վար իջաւ եւ ժամ մը ետքը նորածին տղան առաւ եւ արջու մորթին մէջ փաթտելով, մեծ ուրախութեամբ մը իր հիւրին քովը գնաց. “Մերելի Տէր, Աստուած զքեզ օրհնէ, գոչեց ուրախութեամբ Գոնրատին եւ արջու մորթը բանալով, ըսաւ “Տես, սա խաղաղութիւնը աւրողը, իմ երեկուան անձկութեանս եւ հոգոյս պատճառն աս է. եւ որովհետեւ Աստուած զասի ի լոյս հանեց, եւ զմայրը ցաւերէն աղատեց, ասով ամէն բան մոռցուեցաւ. տես մէյ մը, ինչպէս կը ծիծաղի եւ ձեռքը կը խաղայ, սա մէյ մը ձեռքդ եւ կշռէ, տես որ ինչպէս ծանր, ինչպէս զօրաւոր, ինչպէս առողջ է. մեղք որ ձախ աչքին վրայ գորշ բիծ մ'ունի, բնութիւնը ինչ զարմանալի եղանակաւ կ'աղբէ: Օր մը ընծուղը կերակրելէս ետքը, երբ ետ դարձայ, ամուսինս դրան առջին նստած ինծի կը սպասէր, ափ մը լեցուն խոտ առած կատակի համար վրան նետեցի, մէյ մ'ալ մեջէն ծանր մողեց մը ճակտին վրան ինկաւ, մայրը զարհուրեցաւ եւ բռնելով մէկ զի նետեց, անով տղան աս բիծը ընդունեցաւ: Բայց վնաս չունի. ժամանակաւ աներեւոյթ կ'ըլլայ, եւ եթէ աներեւոյթ չ'ըլլար ալ նէ, ի վերայ այսր ամենայնի տղան միշտ գեղեցիկ, միշտ կայտառ է: Բայց ինչ է տէր, որ տհաճութեամբ մը կը նայիք, տղայ չէք սիրեր, կամ թէ դուք տունը տղայը չունիք: Եւ եթէ չունիք նէ, շատ աղքատ էք, թէեւ Գերմանիայի մեծ տերութեան բոլոր գանձերը ձերն ըլլային, : Գոնրատ իրեն աս կեղծեալ ժառանգին, միշտ խոժոռ դիմեք կը նայէր: Լէոբոլտոս, կունակը կայսեր դարձնելով, Ռոպերթին մօտեցաւ, որ դեռ կը քնանար, եւ ոտքովը զինքը շօշափելով արթնցուց: “Արեգակը

արդէն ծագեցաւ եւ անտառը լուսաւորեց, կը գոչէր, «Թուչունները իրենց առաւօտեան երգերը կ'երգեն», : Լէորդոտոս նոյն միջոցին մէջ տղան դէպ ի Ռոպերթին առջին կը բռնէր, որ ան ալ տեսնէ, բայց Ռոպերթ աչուրները կը շփէր եւ կամաց կամաց կը շարժէր. բայց ընդ զտղայն տեսնելը, ծնկան վրայ եկաւ, եւ ձեռնամամ զոչեց, «Հրեշտակ, — Յիսուս մանուկ», :

«Չեղաւ երիտասարդ», ըսաւ ծիծաղելով երջանիկ հայրը. «Աս» մեզի համար անտառի եղբայր մըն է, Կէրպէրկային եւ իմ զաւակս», : Երիտասարդը գիւրը շփոխեց, բայց աչքերէն ուրախութեան արտասուք կ'իջնային: Ետքը կանգնուեցաւ, տղան գրկեց, պագաւ եւ ուրախութեանն այնպիսի խենթական շարժումները կ'ընէր, որ նոյն իսկ հոգեվարի մը գեղնցած շրթուներըրը առանց ժպտելու չէին կրնար անցնիլ: Աս ամէն տեսիլները, միայն Գոնրատին վրան ազդեցութիւն չէին ըներ, տժգոհութեամբ մը կը նայէր, եւ եղածներուն անձկութեամբ մը հանգիստ տես կ'ըլլար, եւ ոչ ալ նայել կ'ուզէր, ետքը Ռոպերթին դարձած, կ'ըսէր, «Ինքզինքս ան աստիճանի զօրացած կը գտնեմ որ կարծեմ թէ մինչեւ Մարիէնաւ կրնամ քայլել, անոր համար շնորհք ըրէ առաջնորդէ ինձի», :

Ռոպերթ ի սկզբան գլուխը ցնցեց, բայց ետքը մէյ մ'ալ կոմսին երեսը նայեցաւ որ անի ինչ կ'ըսէ, «Որդեակ», ըսաւ կոմսը, «մեր հիւրին առաջնորդ եղիւր եւ կարելի եղածին չափ համառօտ ճամբով մը ղենքը իր ուղած տեղը տար», : Կոմսը աս խօսքը լմնցընելէն ետքը, կայսեր սրտէն քար մը վերցուեցաւ, որովհետեւ դեռ մինչեւ հիմայ ինքզինքը վտանգի մէջ կը կարծէր, եւ դէպ ի պքսորեալը դառնալով ըսաւ, «Ինչպէս զձեզ վարձատրեմ չեմ գիտեր, փողս, զէնքերս, շղթաս վերջապէս ամէն բանս անտառներու մէջ թափառելով կորսնցուցի: Ինձի կը մնայ միայն մուրացկանի մը շնորհակալութիւնը, զոր սրտանց կ'ընեմ, եւ ձեզի ամէն բարիք կը բաղձամ», :

«Մտտած ինձի, գիշերը պարգեւածը երկայն ատեն պահէ, եւ ուրիշ բանի հարկաւորութիւն չունի», պատասխանեց Լէորդոտոս :

Կայսրը գլխով կոմսին յարգութիւն մ'ընելով, Ռոպերթին դարձաւ «պատրսմտ ես», հարցուց :

«Շնորհ ըրէ որ», գոչեց երիտասարդը, «կարող ըլլամ նորէն իմ սիրելի անտառի եղբարցս դառնալ», :

Լըրկուքն ալ ճամբայ ելան, Ռոպերթ առջեւէն կ'աճապարէր, եւ իր երգերովը անտառները կը թընդացնէր: Կայսրը այսպիսի տեղէ մը գուրս ելելուն վրայ կ'ուրախանար, ուր ինք իր ամէն պատիւներէ մերկացած, մուրացկանէ մը տարբերութիւն չունէր: Կայսեր համար, ան խիւղը չըլլար, եւ ան տղան աշխարհք չգար շատ աղէկ կ'ըլլար, որովհետեւ գուշակութեան ձայնը իր չուղելովն ալ ականջը շարունակ կը հնչէր, թէ նոյն նորածին մանուկը իր փեսան եւ ժառանգը պիտի ըլլար:

Պիտ'որ շարունակուի:

Բ Ն Ա Պ Ա Տ Մ Ա Գ Ե Ն

ՉԵՐՄԱՆԱԼԻՔ ԲՆՈՒԹԵԱՆ ՄԲՁՆՈՅ

(Շարունակութիւն տես Ա. Հատ. Թիւ 25)

Բայց աւելի ճարտար ու զարմանալի է միջնոց իրենք իրենցմէ իրենց մարմնովը կամուրջներ ձգելը, որոնցմով կրնան ջրի մը վրայէն անցնիլ: Մրջիւնները լողացող անասուններ չեն, եւ լողալու յարմար կազմութիւն չունենալով մէկ ամենափոքրիկ յարգ մ'ալ բաւական է անոնց անանկ արգելք մ'ըլլալու, որուն չլրնան յաղթել: Մերիան Կուրիսամի կողմերը գրտնուած մէկ մեծ գլխով մրջիւնի մը վրայ խօսելով կը զրուցէ, թէ երբ ասոնք տեղերնին փոխել ու օտար երկիր գաղթել կ'ուզեն, ջրէն անցնիլ՝ հարկ եղած ատեն կենդանի կամուրջ կը ձգեն աս կերպով: Նախ եւ յառաջ մրջնոյն մէկը իր ծամելքներովը փայտ մը կը բռնէ, ու անոր կը փակչի կը մնայ. ուրիշ մրջիւն մը առջինին կը կապուի, երրորդ մրջիւն մը կու գայ երկրորդը պինդ կը բռնէ, այսպէս չորրորդ մրջիւնն ալ զերրորդը կը բռնէ. ասանկով ետեւէ ետեւ իրարու կաշեւով մէկ երկայն բարակ շղթայ մը կը կազմուի, որուն մէկ ծայրը ցամաքին հաստատուած է, ու միւս մասը հողմէն կամ գետին հասանքէն այնչափ ասդին անդին կը ծածանի, մինչեւ որ միւս ծայրը գետին մէկալ եզերքը զարնէ. որով մրջիւնները կուռան մը կը գտնեն, ու այսպէս բովանդակ հաստուածողաց բանակը կարող կ'ըլլայ կամրջի մը պէս անոր վրայէն անցնիլ: — Ամերիկայի հարաւային կողմերը տափարակ դաշտագետիններու վրայ ալ մրջնոյ կոնաձեւ բլրակներ կան, որոնց մէջը պղտիկ տեսակ մրջիւն մը կը բնակի: Աս բլրակները իրարու շատ մօտ են, ու Յ ոտք բարձրութիւն ունին, ուստի եւ շատ անգամ հեղեղներէն կոխուելու վտանգի մէջ են: Հեղեղ մը պատահելուն պէս մրջիւնները ջրոյ տակ մնացած բոյններնին թող կու տան ու կըր 1 ոտնաչափ երկաւ կտրով ու գրեթէ 4 մատ խորութեամբ զանգուածի մը վրայ կը ժողվին, եւ այսպէս ջրի վրայ կը լողան. մինչեւ որ ջուրը իջնայ նուազի: Աս զանգուածին կողմերէն մէկը խոտի կամ սէզի մը հաստատուած է, ու երբ որ ջրերը քաշուելու ըլլան, իրենք ալ իրեց բնակարանը կը դառնան: Երբ որ մէկ տախտակէն մէկալ տախտակ անցնիլ կ'ուզեն, ան ատեն ինչպէս շատ անգամ իրօք տեսնուած է, երկու թղաչափ երկայնութեամբ ու մէկ մասնաչափ լայնութեամբ կամուրջ կը ձգեն, որ ուրիշ մոյթ կամ խարխիս չունի, բայց եթէ իր երկու ծայրերը, ուր հաստատուած են: Մարդ կրնայ անանկ կարծել թէ գուցէ ասոնք իրենց ծանրութեամբն ընկղմին, բայց ստոյգ բան է, որ հեղեղներու ատեն մրջնոց գնդերը քանի մ'որ ջրերու վրայ կը լողան կը մնան:

Ներկաստանի քանի մը տեսակ մրջիւնները անանկ ճարտար են, որ մարդ ասանկ մէկ պղտիկ միջատի մը չիկրնար տալ: Պր. Սայիս անգղիացին սո-

Վորութիւն ունէր իր արանները (վերջը,) պատի մը մտա դրուած սեղանի մը վրայ դնելու, որուն ստուրնները (միջիւններէ զգուշանալու համար) ջրի մէջ խոթած կ'ըլլար: Բայց թէպէտ Պարոնը աս զգուշութիւնը կ'ընէր, սակայն առտուանց կ'ըլլէր սեղանը բովանդակ բազմազունգ միջիւններով ծածկուած կը գտնէր, որոնք իր շաքարեղէններուն վրայ թափած կը վայելէին: Հետաքրքրութեան համար իմանալ ուղեց, թէ Ինչ կերպով ասոնք սեղանի վրայ կ'ըլլեն, ու զարմացմամբ տեսաւ, որ իրենցմէ կենդանի կամուրջ կը ձգէին, ու սեղանին վրայ կ'անցնէին: Ասոր վրայ սեղանին ստուրններուն վրայ, ջրէն քիչ մը վեր ուետին քսեց. միջիւնները ջրէն դուրս ելան, բայց չըկրցան աս արգելքին յաղթել: Բայց երկրորդ առտուգարձեալ սեղանը միջիւնով լեցուած էր, եւ անուշեղէնները աւար կ'առնուին: Պարոն Ապքս աչքը վերցուց նայեցաւ, որ պատին վրայ խել մը միջիւն լեցուած էր, ու մանաւանդ ան կողմը որ սեղանին երեսին հետ մի եւ նոյն ուղղութիւն կը կազմէր, սաստիկ բազմութեամբ խոնած, ու կողմնակի կամուրջի պէս մինչեւ սեղանը տարածուած էին, որ մէկ մտա պատէն հետու էր: Ան ատենը սեղանը պատէն աւելի հետու տարաւ, որով քիչ մը ժամանակ շաքարեղէնները ազատ մնացին. բայց քիչ մը ետքը նորէն սեղանը միջիւնով սկսաւ լեցուիլ, ու անկարելի կ'ըլլար իմանալը թէ ուստի ասոնք կրնան վրան ելլել: Անգամ մը Պարոնը աս բանս ղնելու ատեն, միջիւն մը տեսաւ, որ ճանկոտելով պատէն վեր կ'ըլլէր. ասիկայ ելաւ ու սեղանին երեսէն մէկ ոտնաչափ վեր հասնելուն պէս շարժում մ'ըրաւ, ու վար ցածկեց, ու սեղանին վրայ ինկաւ: Մըջոյն աս գործողութիւնը Պր. Սպքսին անանկ արտաքոյ կարգի եկաւ, որ կարծեց թէ դիտմամբ չըլլայ, հպառ ըստ պատահման նոյն միջիւնը սեղանին վրայ ինկած ըլլայ. բայց քիչ մը ետքը զարմացմամբ տեսաւ, որ ուրիշ միջիւններ ալ պատէն սկսան վեր ելլել, ու իրենցմէ առջինին նման սկսան մէկ որոշ բարձրութենէ մը ետեւէ ետեւ սեղանին վրայ ցածկել, ու անոյններուն վրայ յարձակիլ: Ասով իմացուեցաւ անոնց սեղանին վրայ երեւնալուն կերպը:

Միջիւնները ընդհանրապէս (այսչափ ըսելու համար) որչափ սրամիտ ալ ըլլան, սակայն անոնց անբանութեանը ու մանաւանդ յարաբերութեանց կապակցութիւնները ըմբռնելու պակասութեան շատ օրինակներ կան: Պէտհէմ, որն որ կը կարծէ թէ միջատները զգայութենէ զատ ուրիշ բարձրագոյն կարողութիւններ չունին, հետեւեալ վնուութիւնը յառաջ կը բերէ: «Մէկ ժիր ու աշխատաւոր միջիւն մը սաստիկ աշխատութեամբ շագանակի ծառի մը բունէն ճանկոտելով վեր կ'ըլլէր մէյ մ'ալ ետեւը մէկ կաղնի մեծութեամբ խխուճի կեղեւ մը կուռեցաւ: Միջիւնը կեցաւ նայեցաւ. բայց փոխանակ անոր ծանրութեանը նայելով անիկայ թող տալու ու իր ճամբան քալելու, նոյնը բռնեց ու սկսաւ քաշլոտելով վեր տա-

նիլ: Քանի մը վայրկենի մէջ 3 ոտնաչափ վեր տարաւ. ամենայն ինչ յարողութեամբ գլուխ ելաւ մինչեւ որ երեք կամ չորս, ու անկէ քիչ մը ետքը շատ միջիւններ անոր դիմացը պատահեցան: Առջի միջիւնը արդէն գրեթէ իր աշխատութիւնը կատարած էր, իրեն ետեւի ստուրնները արդէն ծակին առջեւն էին, ուր որ ան կեղեւը պիտ'որ խոթէր. մէյ մ'ալ նոր բարեկամները, որոնք ըստ ինքեան իրարու այնչափ օգնելու պատրաստ են, ըստ ամենայնի հակառակը գործեցին: Արդեւին վրան ելան, ու մէջը մտան մնացին. խեղճ միջիւնը ալ չկրցաւ յառաջ քաշելու զօրութիւն բաւեցընել: Արդեւը մէյ մը մէկ կողմը մէյ մը մէկալ կողմը կը թաւալէր ինչպէս որ մէջի միջիւնները կը շարժէին. վասն զի այնչափ խելք չկրցան ընել որ գոնէ կեղեւին հաւասարալիցութիւնը չկորսընցընեն: Աշխատող միջիւնը սաստիկ ճգամբ դեռ կեղեւը հաստատուն կը բռնէր մինչեւ որ երկու միջիւն ալ վրայ հասան ու ներս վաղեցին, ու ան կործանումը պատճառեցին, որ շատոնց կը սպասուէր. յոգնած ու յարատեւող մըջոյն զօրութիւնը հատաւ, կեղեւը թող տալու պարտաւորեցաւ: Արդեւը մէջը երեք ու վրան երկու միջիւններով գետինը ինկաւ: Մէջի անխելք միջիւնները սաստիկ վախերնէն աճապարեցին փախան ու ամէն կողմ ցրուեցան, իսկ առջի միջիւնը խել մը ժամանակ անշարժ մնաց ան տեղը ուր որ իր բոլոր ջանքը պարապի ելած էր: Անկէ ետքը առի քննեցի ու տեսայ որ կեղեւը ըստ ամենայնի ան ծակէն անցընելու յարմար էր ուր որ միջիւնը կը տանէր, իսկ ուրիշ ծակերէն եւ ոչ մէկ հատին կը յարմարէր»:

Միջոց իրենց մտածողութիւնը հստորոշելու կերպը:

Արեւայ թէ միջիւններն իրենց գործողութեանցը մէջ մէկ միջոց ունին, որով ստուգիւ իրենց միտքը եւ ուզածը կրնան իմացընել ապա թէ ոչ չիմացուելու բան կ'ըլլար, թէ ինչպէս անանկ գեղեցիկ միաբանութեամբ կրնան գործել: Անհրանիներէն շատերը կան, որ իրենց բաղձանքը ձայնով կամ հնչիւնով մը կ'իմացընեն, որ թէպէտ մեզի անիմանալի է, բայց առանձին յատուկ կերպով մը, իրենց մէջը կրնան հասկընալ: Կան ուրիշ անասուններ, որոնք երբեմն շարժմամբ, երբեմն ալ ձայնիւ իրենց միտքը կը հասկըցընեն, իսկ ոմանք ալ շարժմամբ կամ քսուելով: Արեւայ որ աս վերջին կերպը միջիւններուն ալ իրենց միտքը յայանելու ու հարողելու միջոցն է. իրենց փողկուկներն ու վերին ծամելքը ան գործարաններն են, որոնցմով իրենք զերենք միաբան գործելու կ'առաջնորդեն երբեմն իրար համոզելով երբեմն ալ բռնութիւն ի գործ դնելով: Հուպէր հետեւեալ զննութիւնը ըրած է, որուն մէջ մեր ըսածը արդէ կը տեսնուի: Մէկ արուեստական միջոց պահարանի մը ստուրնները ջրով լեցուն ամանի մը մէջ դրաւ, որպէս զի մէջի միջիւնները կարող չըլլան փախչիլ: Բայց աս բանս միջոց համար արդէ զօսանք մըն էր, որովհետեւ միջիւնները հասարակօրէն

ըուր շատ կը սիրեն, ու շներու նման ջուրը կը լա-
 փեն: Օր մը Հուլիսի դիտեց, որ մրջինները սաստիկ
 զուարճութեամբ եւ ուրախութեամբ ջուր կը խմէին.
 անգութ Հուլիսի աս ուրախութիւնը չկրցաւ տանիլ.
 գանձը զարկաւ խոռովեց, որմէ մրջինները անանկ
 վախցան, որ փախչող փախչողի եղան, ու իրենց
 բոյնը քաշուեցան: Բայց քանի մը մրջիններ մեկալ-
 ներէն աւելի ծարաւի ըլլալով իրենց գործքէն ետ
 չկեցան ու խմելը յառաջ կը տանէին. փախչողներէն
 մէկը ետ դարձաւ, ու ինչպէս կ'երեւար իր չմտածող
 ընկերներուն ան մեծ վտանգը իմացընելու վախճա-
 նաւ, որուն մէջ կը գտնուէին: Մէկուն եկաւ իր
 կզակովը զարկաւ, մեկալին գնաց փորին զարնուեցաւ,
 նոյնպէս ուրիշի մ'ալ կուրծքին զարնելով, երեք հա-
 տը խմելէն ետ կենարու ու տուն դառնալու ստիպեց.
 բայց ուրիշ չորրորդ մը առջիններէն աւելի յամառ
 գտնուելով չչիփօթեցաւ, ու կերած ծեծը բանի տեղ
 չէր դնել, որով մեկալ մրջինները անոր ապահո-
 վութիւնը հոգալով կը զարնէին: Բայց վերջապէս
 եկող մրջինը անոր ետեւի ոտուրներէն բռնեց, ու
 սաստիկ քաշեց. աս պինդ գլուխը ասոր վրայ խմելը
 թող տուաւ, դարձաւ ու յայտնի կատարութեամբ
 մը իր կզակը սպառնալէքով մը բացաւ, անկէ ետքը
 նորէն աներկիւղութեամբ ետ դարձաւ սկսաւ խմել,
 բայց ազդարարող մրջինը ան ատենը իր կզակովը
 անիկայ բռնեց յախշտակեց ու յաղթանակաւ իրենց
 բոյնը տարաւ: Պիտիւր շարժումներ:

Ծ Ա Ղ Կ Ի Մ Ը Ա Վ Ո Ր Թ Ի Ն Ե

Բ. ԱՐՄՏԵՑԻ ԺԱՂԻԿՆԵՐ

(Շարունակութիւն տես Ա. Հատ. Թիւ 24)

Կանարեան ժողիկ (Canarina.)

Աս ծաղիկն բաժակը վեց մաս ունի, ինքը զան-
 դակի ձեւով է, եւ նոյնպէս վեց մասով, եւ վեց փուլոյ
 անօթով: Զանդակի կանարեան ծաղիկը (Canarina
 campanula.) Գանարեան կղզեաց յասուկ ծաղիկ մըն է:
 Ասոր գնդակաւոր արմատներէն 3 ստանաչափ բարձր տունկ
 մը կը բուսնի, տերեւներուն եզրերը սղոյի բերնին պէս
 սկուաներ ունին, ծաղիկները մեծ, շիկակարմիր (կա-
 կարմիր) են եւ ծիրանակարմիր շերտեր ունին եւ զան-
 դակի ձեւով վար կը կախուին: Ասի ջերմոցներու գե-
 ղեցիկ ծաղիկ մըն է, որ շատ կանուխ կը ծաղիկ, պա-
 րարտ երկիր բայց քիչ խոնաւութիւն կ'ուղէ: Չմեռը,
 ջերմոցի, կամ յրաւէն ազատ տեղւոյ մէջ պահուած ատեն,
 պէտք է որ չոր պահուի: Ասի բազմացընելը բոտ մասին սեր-
 մէն եւ բոտ մասին արմատները բաժնելով կ'ըլլայ:

Կզածաղիկ կամ Եղեռիկ (Artemisia dracuncul.)

Կզածաղիկն բազմաճիւղ արմատներէն ամէն մէկը
 2—3 ստանաչափ բարձրութեամբ, փայլուն, ձիւղաւոր ձու-
 դեր կ'արձակէ. որուն տերեւները նիզակաձեւ եւ փայ-
 րուն են, եւ սուր ու համեմի համ մ'ունին: Արմատի տե-

րեւները ձեղքուած են, եւ սուր պղտիկ դեղին կանանչ
 ծաղիկները սղուղի մը հասերուն պէս մեկզմէկու լքով
 շարուած են: Ամէն տեսակ հողի մէջ յառաջ կու գայ,
 բայց դժուարաբար թեթեւ եւ պտղաբեր հող կ'ուղէ:
 Թէեւ Յունիսի, Յուլիսի մէջ կը ծաղիկ, ցայց շատ քիչ
 անգամ սերմը կը հասունացընէ, անոր համար ասի բաղ-
 մացընելը, միայն երբեմն սերմով, հասարակօրէն արմատը
 կամ արմատէն բուսած ձիւղերը բաժնելով կ'ըլլայ: Եւ
 որպէս զի արմատէն բուսած բազմաթիւ ձիւղերը մի եւ
 նոյն տեղ անպիտան եղանակաւ չաճին, ամէն երկու կամ
 երեք տարին մէյ մը պէտք է տունկը հանել, եւ ասոնք
 զատել եւ մեկզմէկէ գոնէ մէյ մէկ ստանաչափ հեռու տրն-
 կել. եւ աս գործողութիւնը դարձան սիկլոք Մարտի մէջ
 կ'ըլլայ: Աս ընելէն ետքը, սիկլոքները պէտք է անկերուն
 քովի երկիրը երբեմն երբեմն կակղացընել, եւ վայրենի խո-
 տերը քովէն մաքրել հանել: Աս ծաղիկն տերեւները,
 յարմար խոնաւութեան ատենը երկու կամ երեք շաբաթը
 մէյ մը կրնան կտրուիլ, եւ իբր համեմ կերակուրներու
 մէջ դարձածուիլ: Թէեւ սուր արմատները, խիտ յրայն
 ալ, առանց վնասուելու կրնան դիմանալ, բայց լաւագոյն
 է դեանէն դուրս ելած ձիւղերը կտրել, եւ արմատը քա-
 նի մը մատնաչափ հողով աղէկ մը ծածկել: Չմեռ. ատեն
 եղեւին ունենալու համար՝ պէտք է նոյնը ընծանակներու
 մէջ անկել եւ բարեխառն խցի մը մէջ դնել:

Հարսնուկ կամ Փննու (Anemone.)

Հարսնուկին ծաղիկն պտակը առանց բաժակի եւ
 սերմը բազմաթիւ է: Զանազան տեսակներ ունի:


Ա. Ապպենինեան հարսնուկ (Anemone appenina),
 որուն անկուելու ժամանակը Մարտին է: Տերեւները երեք
 երեք հատով են, եւ նիզակի ձեւ ունին: Տնիցն բարձրու-
 թիւնը 6—7 մատնաչափ է, ծաղիկը շատ գեղեցիկ, խո-
 շոր եւ կապոյտ, բազմաթիւ ծաղիկ կը բանայ, եւ դար-
 նան ծաղիկանց ամուները կը զարդարէ: Շուրջ տեղ կ'ու-
 ղէ, աւազուտ եւ ջրոտ տեղեր, նաեւ անտառի հողի մէջ
 աղէկ կ'աճի, եւ արմատները բաժնելով կը բազմանայ:
 Չմեռը պէտք է տերեւներով կամ յարգով եւ այլն ծածկել:

Բ. Պաակահարսնուկ (A. coronaria), որ նաեւ
 հասարակ հարսնուկ ալ կը կոչուի: Ասի արեւելքէն եւ
 կած, ծանօթ, եւ հաճոյսկան ծաղիկ մըն է, մէկ ստու-
 չափ բարձրութիւն ունի, մեծ, պարզ նաեւ բազմաթիւ,
 զանազան գոյներով եւ գոյնագոյն նկարներով, ձերմակ,
 կարմիր, կապոյտ, մանուշակագոյն ծաղիկներ ունի. որոնք
 իբր պարսիկ ծաղիկ զարնան, եւ իբր ջերմոցի ծաղիկ
 Փետրուարի մէջ կը ծաղիկ. երբեմն ծաղիկն կեդրոնէն
 երկրորդ ծաղիկ մ'ալ յառաջ կու գայ: Մնունդ ունե-
 ցող երկիր եւ խոնաւութիւն կ'ուղէ. հասարակօրէն ար-
 մատները բաժնելով կը բազմացուի, սրովհետեւ սերմէն
 յառաջ եկած տունկը երեք տարի ետքը կը ծաղիկ: Ար-
 մատները, Հրամանակին պէս Մարտի մէջ 2 մաս խորունկ
 եւ չորս մաս մեկզմէկէ հեռու, խորունկ փորուած եւ
 դեանէն երկու մատնաչափ բարձր ամուի մը մէջ կը տրն-
 կուին: Պէտք է միւս դնել որ անկոյն սիրաբ հողին
 տակը չմնայ, կամ հակառակ ուղղութեամբ չունկուի: Ո-
 րովհետեւ սուր ուղղութիւնը գտնուել, քիչ մը դժուարին
 է. կրնայ յառաջ քան անկելը 2½ ժամ ջրոյ մէջ դը-
 րուիլ, ան ատենը կ'ուռի եւ սիրաբ, կամ ծըլու աչքերը

գիւրու կը տեսնուին. բայց աս փորձը աշնան տնկուելու անկող վրայ պէտք չէ բնել, վաճառի կրնան գիւրու փրտալի: Ծաղիկը անցնելէն ետքը, երբ տունը թարշամելու կը սկսի, պէտք է արմատները հանել. չոր, զով բայց խոնաւութենէ ազատ տեղ մը պահել: Թէ որ դարնան շուտով ծաղիկը կ'ուզուի, պէտք է աշնան տնկել, եւ աւճած անկերը ձմեռը յարգով խառն աղբով ծածկել, թէպէտ աս տունը ստուերը կողմնէ Հրանտնիկին պէս շատ վտանգաւոր չէ: Իսկ թէ որ ձմեռ ատեն ծաղիկը տնկուի, պէտք է արմատները Աւգոստոսի կամ Սեպտեմբերին ընձանակներու մէջ տնկել, կամ գետինը թալել, եւ կամ շուք եղած ազատ տեղ մը գնել, բայց ընդ պարէնը կոխելը պէտք է ջերմացներու կամ ցրտէն ազատ խցի մէջ տնկուլ:

Գ. 1 Կարգի Հ. (A. Hepatera). Ասի շատ ծանօթ է. եւ Էւրոպայի խիտ անտառներու մէջ Մարա, Ապրիլ ամսոց մէջ ծաղիկը կապոյտ սիրուն դարնանային ծաղիկ մին է: Պարտէզներու մէջ մշակուածը թէ պարզ եւ թէ բազմաթերթ են, եւ գոյներնին ճերմակ, շիկակարմիր եւ կապոյտ: Ասոր տունը շուք եւ խոնաւ եւ կախող երկիր կ'ուզէ: Թէ որ տաք կամ արեւ տեսնող երկիր մը արնկուելու ըլլայ, պէտք է ստեպ ջրել ապա թէ ոչ երկրորդ տարին գծուարու կը ծաղիկ: Բազմացները Աւգոստոսին, արմատները բաժնելով կ'ըլլայ:

Գ. 2 Կեղահարմուկ (A. Hortensis). Ասի ընդհանրապէս Իտալիայի տունի է. եւ զանազան գոյներով կ'ըլլայ, թէ միաթերթ եւ թէ բազմաթերթ ունի: Ասոր գեղեցիկութեան յատկութիւնները հետեւեալներն են. ծաղիկն ձողերուն հաստութիւնը անկոյն մեծութեան համեմատական, ծաղիկները խոշոր եւ բազմաթերթ, եւ ծաղիկն տերեւները գեղեցիկ կարգու մը վրայ վրայ շարուած, գոյները մաքուր եւ փայլուն, եւ վրայի պիտակները որոշ պիտի ըլլան: Ասի տնկելու, աճեցնելու կերպը Պատկարասնութիւն պէս է: Սերմն յառաջ եկած ծաղիկներու մէջ շատ զանազանութիւններ ալ յառաջ կու գան: Սերմը պէտք է միաթերթ բայց զորաւոր ծաղիկներէն ժողովել, եւ տեղ մը կախել: Տնկելէն յառաջ բարակ աւաղի հետ խառնելու, եւ ձեռքի մէջ քիչ մը շփելու է: Ցանեղէն խոքը 1/4 մասնաչափ վրան հող ծածկելու եւ ջրելու ատեն զգուշութիւն ընելու է: Սերմը հասարակօրէն, արկից մը մէջ կը ցանեն, եւ խիստ պղծերը կոխած ատենը, ցրտէն ազատ տեղ մը կը փոխադրեն:



ԲՈՎԱՆԻԱԿՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒՆՍՏԻՑ

Գիտութեանց ու արուեստից վրայ ընդհանրապէս:

Գիտութեան անուամբ ընդհանրապէս կ'իմացուի իրի մը հիմնական ծանօթութիւնը:

Հիմնական ծանօթութեան մը կը համուի 1, անհակառակելի հիմնական ճշմարտութիւններէն հետեւութիւն մը յառաջ բերելով. 2, ուղիղ ցուցմամբ, 3, արժանահաւատ անձանց վկայութեամբ:

Գիտութիւնները կը բաժնուին վերացեալ կամ պարզեալ, բնական ու գերբնական գիտութիւնը: Վերացեալ գիտութիւնները կը հիմնին քանի մը ընդհանուր ընկալեալ հիմնական

ճշմարտութեանց ու ցուցմանց վրայ: Բնական գիտութեանց ծանօթութիւնը կը ստացուի տեղեկութեամբ ու փորձով, իսկ գերբնական իրաց ծանօթութեան կը հասնուի հաւատով ու յայտնութեամբ:

Վերացեալ գիտութիւններն են ուսողական (mathématique) գիտութիւնները: Բնական գիտութիւններն են Բնական պատմութիւնը, Բնագիտութիւնը կամ Ֆիզիզա ու Բնարուծութիւն կամ Քիմիա: Աստուածաբանութիւնը մէկ հատիկ գերբնական գիտութիւնն է:

Արտօք բնելով կ'իմացուի բովանդակութիւն այնպիսի կանոնաց, որոնց համաձայն արուեստի գործ մը պիտ'որ կատարուի, կամ թէ բնէն յաջողակութիւն կամ ընդունակութիւն մը որով աս կանոնաց համեմատ արուեստական գործ մը յառաջ կը բերուի:


Արուեստները ազատ ու Բարեկարգ արուեստներու կը բաժնուին:

Ազատ արուեստի անուամբ անոնք կ'իմացուին, որոնց կանոնները մեծաւ մասամբ գիտութեան մը բովանդակութեան կը մերձեանան, ինչպէս են Լեզուագիտութիւնը, Բանաստեղծութիւնը, Ճարտարախօսութիւնը, Տրամաբանութիւնը կամ Խորհելու գիտութիւնը, Ուսողութիւնը (mathématiques), Գծագրութիւնը, Նկարչութիւնը, Քանդակագործութիւնը, Էրաժշտութիւնը եւ այլն:

Մերենական արուեստ բնելով անոնք կ'իմացուին, որոնց վրայ աւելի մեքենական յաջողակութիւն քան թէ ընդհանուր կանոնաց ճշգրտութիւն կը գիտուի:

Ազատ արուեստ կոչուելուն պատճառն ան է որ ժամանակաւ աս արհեստները բարձրագոյն կարգի մարդիկ ի գործ կը դնեն:

Թէպէտեւ ամէն գիտութիւններն ու արուեստները այնպէս իրարու հետ կապուած են որ իրարու փոփոխակի կ'օգնեն, ի վերայ այսր ամենայնի սորվելու ատեն միշտ բնական կարգ մը մշտնիւն կը տեսնուի, ուստի եւ բնական է որ գիւրիսնէն սկսուի, այս ինքն ան գիտութիւններէն կամ արուեստներէն: որոնք քիչ եւ հարեւանցի ծանօթութիւն մը կը պահանջեն, եւ որոնց ուսումը մէկալ սորվելու գիտութեանց ու արուեստից պիտ'որ ծառայեն: Աս գիտութիւնը ամենէն յառաջ լեզուագիտութիւնն է, կամ լեզուաց ծանօթութիւնը:



ՄԱՆՐԱՆՈՒՐԷ ԵՒ ԶՈՒՍՐԾԱՆԻՔ

Միանց պատերազմ:

Երբ ես, համարելով որ Լոնտոնի մէջ ամէն տեսնելու արժանի բաները տեսած ըլլամ, ճամբայ ելելու կը պատրաստուելի, իմ Նիկերոնս Պր. Թոմֆարն հարցուց ինձի թէ «միանց շանց հետ կուտիլը եւ անոնցմէ սպաննուիլը տեսած եմ»:

«Գուն իսկապէս բարակ ճաշակ մ'ունիս», կ'ըսէր ինձի. «եւ աս տեսարանն ան տեսակներուն կը վերաբերի, որոնց մեր քաղքին երեւելի մարդիկները ներկայ կը գտնուին»:

Աս խօսքերը զիս որոշեցին որ նոյն տեսարանն ալ տեսնեմ, որովհետեւ կ'ըսէի ինք իրենս, իմ ներկայութիւնս, նոր կամ աւելի անասոյ մը մահ պիտի չ'արժէ: — Աս որոշումն ըրի եւ Պր. Թոմֆարնին հետ ճամբայ ելանք: «Ոստիկանութիւնը, կ'ըսէր Պր. Թոմֆարն, «որչափ կրնայ այսպիսի դուրձութիւնները տարամերժել կ'ուզէ, անոր համար, աս մարդիկները, այնպիսի տեղեր կը փնտռեն, ուր ոստիկանութենէ կարելի եղածին չափ հեռու ըլլան»:

Ինքզ' տուն մը մտանք, ուր աղքատ եւ անպիտան հագուած կնիկ մը, սեղանի մը քով բազմոց քանի մը հոգւոյ, օղի կը մատակարարէր: Աս կնիկը առանց շարժելու, մեզի ձեռքովը տեսարանին տեղը ցրցուց: Հանդիսատեղոյն մէջ տեղը 12 Գրքի ընդարձակութեամբ, աւաղ տարածուած հրապարակ մըն էր, որուն բոլորովը մէկ Գրք բարձրութեամբ շրջապատ մը կար, որուն ետեւի դին հանդիսատեսները պիտի կենային:

Աս տեսարանին վերակացուն, որ զօրաւոր մարդ մըն էր, անտարբերութեամբ մը, իր հանդիսատեսներուն կը սպասէր, եւ արկեղ մը վրան նստած էր, որուն մէջ 50 հատ խոշոր մկեր կային:

«Այսչափ բազմութիւն մկանց ուստի են», հարցուցի կիկերնիս, «յետ որոյ որ ամէն օր նոյն տեսարանը կը կրկնուի, եւ ամէն ալ կը ջարդուին»:

«Աս մկերը», պատասխանեց Պր. Թոմփսըն «աղբատ մարդիկներէ կը գնեն, որոնց մէկհատիկ վաստակն է, զասոնք բազմացնել, կերակրել եւ ծախել»:

Աս խօսքերը խօսած ատեննիս տեսնաք որ 8-10 հոգի ներս մտան, որոնց երեսաց նկարագիրը, երեւելի անձինք ըլլալնին կը ցնցունէր. ասոնք մեր դիմացը նստեցան, բայց հասարակ մարդկան զգեստ հագած էին:

Պր. Թոմփսըն, ականջիս մտնեալով ըսաւ «Նոր եկողներու մէջ ճերմակ մազերովը Լորտ Վ . . . է. անոր ձախ կողմինը Լորտ Ս . . . : Մէկայնքը ստոյգ է ինծի անձնօթ են, բայց իրենց շարժմանքէն, եւ Լորտերուն հետ համարձակ վարուելէն կը հետեւցնեմ, որ անոնք ալ բարձր աստիճանի մարդիկ պիտի ըլլան»: — «Ուրեմն», ըսի «աս պարագայիս մէջ հանդիսատիրոջը բանը յաջողեցաւ»:

«Չէ, չէ», պատասխանեց Պր. Թոմփսըն, «մի կարծեր որ մեր Լորտերը ուրիշ մարդիկներէն զանազանութիւն մ'ունենան: Միայն ան անոնք առատաձեռնութիւննին կը բռնէ երբ որ իրենց գործըը հասարակութենէ դուրստը կրնան ընդունիլ: Աս տէրերն ալ մեզի եւ ուրիշ մարդկանց պէս, ամէն մէկ մկան վրայ վեց վեց փէն» կը վճարեն:

Աս վայրկեան մէջ հանդիսատէրը կրկէսին մէջ մտաւ՝ զգուշութեամբ մը դուռը գոցեց, եւ մկանց արկեղ խուփը բացաւ, եւ մէջինները ամէն ալ կրկէսին մէջ թափեց: Մկերը սկսան իրար անցնիլ. ամէնքն ալ ասղին անցին կը վազէին որ փախտան ծակ մը գտնեն, կարծես թէ իրենց գլուխը դալիքը դիտէին, կամ կը կուահէին: Մէջերնէն ոմանք, որոնք աւելի անվախ կ'երեւային, քովէ քով եկած մէկըմէկ կը շղէին, իբր թէ ժողովը մը կ'ընէին թէ ինչ պիտի ընեն, մէյ մ'ալ յանկարծ շան հայջերու ձայներ լսուեցան: Ան ատենը ամենէն աւելի երեք մկեր աչքի կը զարնուէին, որոնք բնաւ տեղերնէն չէին շարժեր, այլ մէկըմէկու քով խլտ, եւ մէկ ուղղութեամբ կէտցած էին: Ասոնց ձեռագոյնը որ մէջ տեղը կը կենար, կարծես թէ բոլոր եղածները անտարբեր աչքը կը դիտէր: Բայց իր երկու կողմը եղաղները իրենց ընչացքովն եւ փայլուն աչուքներովը մեծ շարժում մը կը ցնցունէին:

Հանդիսատէրը թեւերը մինչեւ արմուկները սոթտած, եւ երկու ձեռքը մէյ մէկ շնորով, նորէն երեւցաւ: Շնորը կատողած կ'երեւային եւ արձակուելնուն պէս զոհերնուն վրան ինկան, այնպէս որ քիչ ատենուան մէջ աւաղը արեամբ եւ դիերով լեցուեցաւ:


Իսկ երբ մկերը իրենց անշարժութեամբը, հասարակաց կոտորածէն արատ մնացած էին, բայց վերջապէս կարգը իրենց ալ եկաւ: Կ'երեւար որ կարգը իրենց եկած ըլլալը իմացան՝ որովհետեւ ակումբին կը ցնցունէին, եւ իրենց կուռելու աւաղաբութեան մէջ հաստատուն կեցած էին: Շներէն մէկը հանդիսի տեղէն տարուեցաւ, երկրորդը աս երեքին վրայ յարձակում մ'ըրաւ: Բայց երկու կողմնակի մկերը, որոնք ձեռքիս պաշտպանութիւնը վրանին աւած էին, շան շրթունքը աղէկ մը խածին՝ Շունը կատաղութեամբ մը գլուխը ցնցելով, աղաղակ մը փրցուց նորէն յարձակում մ'ըրաւ, բայց մկերը վրան երթալով նորէն մի եւ նոյն տեղը խածին, այնպէս որ շան շրթունքէն աւրին վազերու սկսաւ: Ասով շան կատաղութիւնը կրկնապատուեցաւ, աս անգամ անդգայ եղանակաւ մը մէյ մ'ալ յարձակեցաւ, ձեռ մուկը կատաղութեամբ մը բերնին մէջ աղէկ մը ձգելով, ստոկեցուց մէկ դի նետեց: Հինայ մուռներէն մէկը բռնել կ'ուզէր, ասոնցմէ մէկը շան ետեւի կողմնէն անոր վրան ելալով, եւ զինքը սանդխոյ տեղ գործածելով հանդիսատեսները հանդիսատեղէն բաժնող միջոցովն վրայ ցաթկեց, լրտեսը վրանալով եւ քաշուեցան: Անասունը նոյն տեղէն հանդի-

սատեսի մը պէս կը դիտէր թէ բանը ո՞ր պիտի երթայ, եւ իրեն աչքը իր նիզակակցին սոկնները փշուռելու վրայ եղաւ:

Լորտ Ս. կարծես թէ մկան յուսահատական որոշումը կուահած էր, ակամայ ձեռքը երկնցուց որ զանի պաշտպանէ. բայց աս պաշտպանութիւնը մուկը յանձն չառաւ, յանկարծ նորէն կրկնին մէջ ցաթկեց, անշուշտ իրեն ծանրազին եղած կեանք մը կորսուած ըլլալուն համար ինքն ալ ապրիլ չէր ուզեր:

Աս գործքիս վրայ հանդիսատեսները զարմացման աղաղակ մը հանեցին: Լորտ Ս. ձեռքը կրկնին մէջ երկնցուց, հանդիսատիրոջը հրամայեց որ վերջի երեք մկանց դիերը իրեն տայ որ լեցընէլ տարով, իբր իրենց քաշութեան յիշատակ թանգարանի մէջ պահէ: Ասոր վրայ աշուուական Լորտը ծառային նշան մ'ընելով, յանձնարարութեամբ մը զինքը խաւրեց: Եւ իր հանդիսակցացը դառնալով աղաչեց որ քիչ մ'ալ կենան եթէ որ հանդիսին ընդհանուր եւ գոհացուցիչ վերջը տեսնել կը բարձրանայ: Գիչ մը ետքը ծառան ձեռքը զօրաւոր շուն մ'առած եւ դարձաւ, զոր մկնասպան շան առջին դրին: Աս երկու շանց մէջ ելած կուռը երկայն չտեւեց, քիչ մ'ատեն մէկըմէկու դէմ գոռալէն ետքը, մկնասպանը աւաղին վրայ փուռեցաւ, եւ մկերը վրէժխնդրութիւննին առին:

Մկնասպան պղտիկ շունն ալ իր քաջ մարտակցացը պատուին մասնակից եղաւ, անոնց հետ միատեղ լեցուելով: Եւ աս գործքին զբարոյ արհեստաւորը մի եւ նոյն ձեռով ինչպէս որ կուռած էին ժողովուկ մը շնեց: Աս ժողովակը բնական պատմութեան եւ արուեստից թանգարանին մէջ, որուն տէրը Լորտ Ս. է, իրեն որոշեալ տեղը զետեղուեցաւ:



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Քաղաքական աշխարհքի մէջ վերջի ատենները յիշատակաց արժանի երեւելի դէպք մը չկայ: Լուսածները Իտալիայի, եւ Գաղղիայի կողմնէն Աւստրիայի դէմ գրգռութիւններ են. որոնք աւելի խօսքեր են, քան թէ իրական բան մը: Սարտենիայի արտաքին գործոց պաշտօնեան Գալուր կոմսը, տէրութեանց Գիսպանական ծանուցադիր մը կուտայ, որուն մէջ կիմացընէ թէ Սարտենիա աշխարհքի խաղաղութիւնը աւերելու միտք չունի: Եւ թէ բազմաթիւ եղած ըլլայ, որ Իտալիայի միւս տէրութիւնները կարելի եղածին չափ շուտով նորոգութեանց ճամբայ բանան, որ Սարտենիայի մէջ կը ջանացուն եւ կամ արդէն սկսած է: Բայց Թուրքիի լրագրիները աս խաղաղութեան ծանուցադրոյն վրայ կը ծիծաղին եւ պատերազմական ցնորքներով լեցուն են:

Պոմպայէն եկած վերջին լրերուն նայելով թագաւորական հրամանագիրը՝ որուն մէջ թագուհին տեղացուց զինքնունը կ'ընէ, քաղաքապետին Լորտ Էլֆինսթընին ներկայութեամբ կարդացուեցաւ: Քաղքին տները աս պատճառաւ ծաղիկներով, գորգերով, նկարներով զարդարուեցան. նաւերը նաւահանգստին մէջ զբօշները բացին եւ զօրքը հանդիսի շարուած էր: Տեղացիներէն 3000 ստորագրութեամբ քաղաքապետին թուղթ արուեցաւ, որուն մէջ նոր կարգաւորութեան վրայ իրենց գոհութիւննին կը յայտնեն: Նաեւ Գալուր թագաւոր ալ ասոր նմանը ընելու կը պատրաստուին: Արկուրիա թագուհուհոյն, գոնէ աս երես Մեծ Մոկուլին դահր նստած ատենը, աս ցեղին վերջին սերունդը, Տէյնի թագաւորը, տեղ մը պտորուելու վրայ է: Հաւանակարար Բարեկուսոյ Գլուխը պիտի քշուի:

Նոյեմբ. 25ին եկած լրերը կը ծանուցանեն թէ շատ գրելաւորներ նորէն թագուհուհոյն հպատակներ են: Ասով գոնէ Անգղիացուց տիրապետութիւնը նորէն հաստատուած կ'երեւայ: Կը յուսացուի որ նոր հաստատուած կառավարութիւնը, երկրին մշակութիւնը արագ եւ տեւող եղանակաւ մը յառաջ պիտի տանի:



ԵՌՄՊԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ր 10.

1859

Բ. ՀԱՏՈՐ

ԳՂԵՐԱՏ ԿԱՅՍՐԸ



ՈՒՅ.

Երկաթեայ կոյսը:

(Ա.Ե.Ր.)

Էեւ Հենրիկոս երջանկու-
թեան ծայրը հասած էր, ի
վերայ այսր ամենայնի երբեմն
երբեմն տխուր էր, որովհետեւ
Վիդէլան՝ որ անոր կրթութեան
եւ ի մասնաւորի գիտութեան
մէջ ծաղկելու մայրական խնամք
տարած էր՝ հիմայ զանի բնաւ
իրեն չէր կանչեր, ասոր վրայ՝
բայց եւս առաւել լսելով որ

Ազնէս Մարիէնաւ վանքի մէջ հիւանդ ըլլայ՝ կը տրտ-
մէր. եւ վերջինին հաստատութիւնն անկէ կ'իմանար,
որովհետեւ Վիդէլան, որ մը յանկարծ ճամբայ ելած
եւ դէպ ի Մարիէնաւ գացած էր: Հենրիկոս՝ որ մ'աս
մտածմունքէն՝ կայսեր ազնուական ծառաներէն մէկուն
իրեն գալովն արթնցաւ, որ զինք կայսեր կը հրաւի-
րէր եւ կ'ըսէր թէ «կայսրը հիմնական գիտութիւնդ
լսելով, հնութեանց վերաբերեալ քանի մ'իրաց վրայ
քեզմէ մեկնութիւն պիտի խնդրէ», Բարեսիրտ Հեն-
րիկոս՝ աս հրաւերը՝ հաշտութեան գործք մը կը հա-
մարէր, բայց խոհեմ Գիլիթէնշթայն որ սրտանց երի-
տասարդին բարիքը կը բաղձար, գլուխն անվտաճու-
թեամբ մը ցընցեց, եւ դէպք մը կը գուշակէր՝ որուն
մէջ Հենրիկոս թէեւ կամաց կամաց՝ բայց ստուգիւ
կայսեր յատկազօհին համեմատ կրնար կորսուիլ:
Լէոբուտոս ստոյգ է որդւոյն նկատմամբ հիմակուհի-
մայ վախ մը չունէր, բայց անոր վրայ կը նեղանար
թէ ինք միտքը դրածն ընելը՝ մինչեւ աս ժամն ու-
շացուցած էր:

Թէոր Գիլիթէնշթայն տեսած ըլլար թէ կայսրն
իր պալատին գետնի դատիկոնն իջած եւ հոն քստմնելի
տեղ մը գիտելէն ետքը՝ հայեցուածն յաղթութեան

կերպարանք առած էր, ստուգիւ թող չէր իտար որ
Հենրիկոս ազնուական ծառային հրաւերն ընդունի:
Որովհետեւ կայսեր պալատան գետնի դատիկոնի մէջ
ի հնուց հետէ մասնաւոր շինուած տեղ մը կար, երբ
որ յանցաւոր մը գաղտնի սպաննել կ'ուզուէր, հոս
կը նետուէր եւ ինք իրեն չուտին բանը կը բուս-
նէր: Աս անհաճոյ տեղւոյ մէջ անիւ մը կար՝ որ գու-
ռը բացուածին պէս ջրոյ հոսանքով մը կը շարժէր,
աս անուոյն վրան ալ դիւրաթեք եւ խիստ շարժա-
կան անդամներով երկթէ՝ կնոջ արձան մը կար. աս
դիւական արձանը՝ դռնէն ներս մտնողն իր թեւերովը
կը բռնէր. եւ խեղճին բոլոր անդամները կտոր կտոր
ընելէն ետքը, անուին՝ եւ անոր հետ մէկտեղ իրեն
ալ դառնալովը՝ Վիդէլայի մը զօրութեամբ խորունկ
փոսի մը մէջ կը նետէր, որուն մէջ գաղանաբար ջրոյ
հոսանք մը կը մտնէր: Եւ աս արձանին ըրած գոր-
ծողութիւնն անանկ շուտով կ'ըլլար որ դռնէն ներս
մէջ մը մտնողն անկարելի էր որ փախչէր:

Գոնրատ՝ իր թագին սպաննացողն՝ աս տեղը
տանիլ կ'ուզէր եւ քանի մը հնութիւնները քննելու
պատճառաւ երիտասարդ Հոլսթուրգին առաւ ու վար
տարաւ: Երկուքին ձեռքն ալ մէյմէկ կանթեղ կար
եւ կայսրն իրեն ձեռքինը գետնիը զննելով՝ հոն եղած
գարաններէն քանի մը հատը բացաւ. եւ որովհետեւ
իր ուզածներն ասոնք չէին, քննութիւնը յառաջ
գնաց. Հենրիկոս աղաչելով կայսեր ձեռքէն բանա-
լիններն առաւ, ժանգոտած բանալիներով գարանները
բանալու աշխատութիւնն ինք կ'ուզէր ընել. եւ պա-
տի մէջ հիւսուած գարանները հետզհետէ բացաւ,
եւ միշտ փնտաւածնին չգտնալով, վերջապէս ան դրան
հասան որուն մէջ աս ահուելի արձանը կար, որ Եր-
կաթեայ կոյսը կը կոչուէր, որ՝ բազմոտանի անասնոյն
նման շարժական եւ փարատող անդամներովը, խա-
ւարի մէջ թագաւորող դեւի մը կը նմանէր:

Թէպէտեւ Հենրիկոս աս երկաթի տախտակնե-
րով գամուած դրան բանալին բացաւ. եւ երկաթները
քակեց, բայց դուռը չէր բացուեր: Եւ որովհետեւ
Գոնրատ կը համարէր թէ խոնաւութենէն ուռած է,
երիտասարդ Հոլսթուրգին հրամայեց որ երկաթի ու-
ղէն բռնէ եւ բոլոր զօրութեամբը քաշէ:

Հենրիկոս հրամայուածն ըրաւ, եւ իր երիտա-

սարդական զորութեամբը ծանր դուռը քաշեց եւ մինչեւ կէսը բացաւ: Հենրիկոս ինչպէս որ պատի մէջ հիւսուած ուրիշ դարանները բացած ատեն մէջը կը մտնէր, ասոր ալ՝ ձեռքի կանթեղովը մէջը մտաւ: Իսկ կայսրն որ կէս բաց դուռը կը բռնէր, Հենրիկոս ներս մտածին պէս դուռը թող տուաւ եւ խիստ հարուածով մ'իսկաւ եւ գոցուեցաւ, եւ խոնաւ կամարներէն զարհուրեցի արձագանգ մը հանեց: Գոնրատ մեռելի մը պէս գունատած՝ ականջը գրան վրայ գրաւ եւ զարհուրեցի մեքենային անուոյն աղմուկը մտիկ կ'ընէր:

Քանի մը երկվայրկեանէն «Եղաւ ան բանը», կ'ըսէր, բայց երբոր դուռն յանկարծ բացուելով Հենրիկոս ողջ առողջ դուրս ելաւ, կայսրը սարսափէն աղաղակ մը փրցուց: Երիտասարդը կանթեղը վեր բռնեց եւ ներսի անցքը լուսաւորելով, եւ գեւ հիմայ հրէշ գործիքն աղէկ մը տեսնելով, որուն շառաչունը զինք աճապարելու ստիպած էր «Ասի գրուելի բան է» կ'ըսէր, «եւ արդար իշխան մ'ասոր կարօտութիւն չունի»:

Գոնրատ որպէս զի՝ օրինաց պատժող ձեռաց երկիւղը շատցնէ, շատ ատենէ ի վեր ամէն դատապարտեալները հրապարակաւ սպաննել կու տար, եւ Հենրիկոս իրեն ազատութիւնն ալ ասոր պարտական է, որովհետեւ այսչափ երկայն ատեն չգործածուած մեքենան, ստոյգ է՝ իրեն ներս մտած ատենը շարժելու սկսած էր, բայց սատակիչ անիւներն այնպէս կամաց կը շարժէին որ փարատող հրէշն մինչեւ որ թեւերը բացաւ եւ ի կորուստ յուղարկող շարժումներն ըրաւ նէ, Հենրիկոս մահուան սահմանէն դուրս աճապարած էր եւ կանթեղը ձեռքը ներս կը նայէր:

Սենամարտութեան մէջ մէկուն՝ գիմացիներ սպաննելու ատեն յանկարծ ջղաձգութիւն մը թեւը կաղացուցած ատեն, ինչպէս կը զարհուրի նէ, այսպէս զարհուրեցաւ մնաց Գոնրատ: Կանթեղը դողդոջուն ձեռքէն ինկաւ, եւ երբոր երիտասարդ դուքսը տատանող կայսրը բռնել կ'ուղէր, կարծես թէ այնպիսի մէկը զինքը պիտի բռնէր որուն շօշափուսն իսկ մահ պատճառէր, այսպէս կայսրը անոր ձեռքէն մէկ դի փախաւ: Եւ որպէս զի իր չարութիւնը վարագուրով մը ծածկէ՝ ինք իրեն դալէն ետքն ըսաւ «Սխալ եկանք, կսկծելի ցաւով մը պիտի մեռնէիր որդեակ թէ որ մեքենային ընթացքը՝ զոր ես հիմայ բնաւ գործածել չեմ ի տար, ժանգոտելէն՝ դանդաղած չըլար»:

Հենրիկոս անոր չար գիտաւորութիւնը չիմացաւ, որովհետեւ անոր բերնէն ելած «բոլոր բառէն» եւ ունեցած զարհուրեցի վախէն՝ որով երեսի գոյնը մեղրամոմոյ գոյն դարձած էր, բարեսիրտ երիտասարդը կը համարէր թէ Գոնրատին թշնամութիւնն անցած եւ սիրոյ դարձած էր: Անոր համար պատանին անտարբերութեամբ կը հարցընէր թէ քննութիւնը յառաջ տանիլ չ'ուղեր:

Գոնրատ չուզեց եւ երիտասարդ դքսոյն հետ ծածուկ սանդղէն՝ ուստի որ իրած էին նորէն վեր

ելաւ, եւ ուստի որ կը կարծէր թէ առանձին վեր պիտի ելլէ, որ կ'ըլլար՝ թէ որ Աստուծոյ մասն երկաթեայ կուսին մեքենականութիւնը չկաղացընէր, որով Հենրիկոս աս սարսափելի մեքենային փարատող գրկախառնութեան զոհ պիտի ըլլար:



Աստուծոյ կամքն հզօրագոյն է քսն զհզօր մահկանացոյնիսը:

Վիշերուան երկնից վրայ՝ կայսեր Ասիւէնի պալատին վրայ ուղղաձիգ բարձրացած էր՝ լուսնոյ սկաւառակը եւ ըստ մասին մթազոյն ամպերով ծածկուած կը ճօճար: Պալատին մէջ օրուան աշխատութիւններէ յոգնողները՝ ժամանակին ուշ ըլլալովն անկողին մտած, իսկ զուարճութիւն սիրողները պալատին վերի դասիկոնին մէջ խմելու եւ խաղալու զբաղած էին: Միայն քանի մը պահապաններ՝ գետնի դասիկոնին խստաքարէ կամարներու տակ՝ վեր վար կ'երթային կուգային եւ իրենց արթուն ըլլալուն նշան մը տալու համար՝ ձեռքերնին եղած պողպատապատ ծանր տէգերն՝ երբեմն երբեմն քարայտաակ գետնի վրայ կը զարնէին:

Ինչպէս աս պահապաններն՝ որոնք լուսնոյ լուսոյ մէջ՝ խաւարին ոգիներու պէս վեր վար կը շարժէին եւ որոնց պարտքը բնաւ չհանգչել էր, ասանկ ալ Գոնրատ դուրսը կախեց մեծ քայլերով վեր վար քայլելով իր բնակարանը կը չափէր: Իր խորին մտածութիւնը Հենրիկոսն էր, որ իր անանուն եւ Գտեալի մը վիճակէն՝ յանկարծ Հոսֆուրդի դուքս եւ Ռատեպոնին ու Էկիսայովի ստացուածոց տէր ըլլալու վիճակի բարձրացած էր: Աս զարմանալի տղան ամէն դարաններէ, եւ նոյն իսկ պալատան տակն՝ ան անհաճոյ ներքնատան մէջ եղած հրէշ մեքենային ձեռքէն ալ ազատած էր:

«Մ» նորածին մանուկը քո- վեսադ է- քո- ժառանգը պիտի ըլլայ», աս խօսքերն, որ կայսրն անտառաց մէջ անքուն գիշեր մ'անցընելէն ետքն, առաւօտը ծագելու մօտ լսած էր՝ հիմակ երթալով նշանակութիւն կ'առնէին, եւ աս նշանակութիւնը Գոնրատին՝ ժամ մը յառաջ Մարիէնաէն ընդունած թղթովն աւելի կը հաստատուէր, որուն մէջ Աիզելա կը գրէր թէ Ագնէսին հիւանդութիւնն աւելի եւս սաստկացաւ երբոր լսեց որ Հենրիկոս աստուծոյ դատաստանաւ պիտի դատուի, եւ կ'աւելցընէր նաեւ թէ հիւանդութեան չարագոյն եւս ըլլալու վախ կայ:

Մէն պարագաները կը միաբանին, կ'ըսէր Գոնրատ «անտառի խղին մէջ լսած պատգամն ճշմարտելու համար, եւ որովհետեւ թաղիս սպառնացող ոգին կորուսանելու համար ամէն զէնքը գործածեցի, հիմայ շիտթած եմ եւ չեմ գիտեր թէ ինչ միջոց պէտք եմ ձեռք առնուլ: Իմ, աս գտեալին դէմ՝ տկար զուրութիւնս կը զգամ, ուր որ միայն նշանս՝ օրինաց դէմ գործողներու կամ խաղաղութիւնն աւելու փորձ ընողներուն հաղարները ջախջախած է»:

Գոնրատ ճակատը կնճռելով ինք իրեն ասանկ խօսած ատենը, սենեկապետ մը ներս մտաւ եւ հզօր կայսեր առջին երկրպագութիւն մ'ընելէն եւ ոյսպէս ուշ ատեն զինքն անհանգիստ ընելուն համար ներում խնդրելէն ետքն իմացուց թէ դուրսը կրօնաւոր մը կը սպասէ եւ կը պնդէ թէ առանց ժամանակ անցընելու շուտով կայսեր հետ տեսնուիլ կը բաղձայ: Եւ թէ խօսելու բանը մեծապէս հարկաւոր բան մըն է, եւ որովհետեւ ան մարդը շատ ծանրութեամբ կը խօսի, ես ինծի պարտք մը սեպեցի կայսերական տէրութեանդ իմացընելու:

«Շատ աղէկ կ'ընես սրբեակ, պատասխանեց կայսրն հեղութեամբ «որովհետեւ նոյն իսկ չնչին բան մը՝ շատ անգամ այնպիսի հետեւութիւն մը կ'ունենայ որ մահկանացուի մ'երջանկութեան կամ դժբախտութեան պատճառ կրնայ ըլլալ»:

Սենեկապետն, ինչպէս մտած ատենը՝ նոյնպէս ելլելու ատենն ալ խորին յարգութիւն մ'ըրաւ եւ շրթունքը կայսեր ձեռաց վրայ դնելէն ետքը՝ զօր կայսրը պագնելու համար իրեն երկընցուցած էր, դուրս ելաւ:

Քիչ մ'ետքը՝ կայսեր սենեակը բարձրահասակ կրօնաւոր մը մտաւ, որուն կերպարանքէն կայսրը Հոսֆուրդ կոմսն ըլլալը ճանչնալով, ապշութենէն քանի մը քայլ ետ քաշուեցաւ եւ խիստ ձայնով մը հարցուց «Աս կերպարանախոսութիւնն ի՞նչ պիտի ըլլայ»:

— Որպէս զի ասով կարող ըլլամ, գթած տէր ձեզի հետ խօսիլ, որովհետեւ երկու անգամ իմ առաջնորդ անգլիացի, երկու անգամ ալ զլացուեցաւ:

— Հանդուգն մարդ, իզմէ ի՞նչ կ'ուզես:

— Կ'ուզեմ զիս եւ զձեզ ամբաստանել եւ մի եւ նոյն ատեն նաեւ անմեղադիր ընել: Հիմակու հիմայ չէ թէ ձեր բարձրութեան հետ, այլ իբր մարդ առ մարդ կ'ուզեմ խօսիլ: Եւ երբոր մարդն Գոնրատ, մարդու կարգէն՝ ինծի համար նորէն կայսր ըլլալով զիս մահուան դատապարտելու ըլլայ՝ հիմայ մարդ առ մարդ մէջերնիս ինչ բանի վրայ խօսուած ըլլայն՝ ո՞չ նայուածքս եւ ո՞չ խօսքս պիտի մատնէ: Խնդրածս շնորհք մը չէ, այլ միայն ունկնդրութիւննիդ կը խընդրեմ տէր իմ եւ կայսր, եւ մի եւ նոյն ատեն կ'ազատեմ որ ձեր յանկարծական սրտմտութեամբն իմ այնչափ աշխատութեամբ կարգաւորած խօսակցութեանս թելը չկտրէք»:

«Խօսէ, ըսաւ Գոնրատ «բայց կրցածիդ չափ պայծառ. եւ ինչ որ համառօտ կրնաս ըսել, երկայն մի ըներ»:

«Մէն տեսակ չարիք, ո՞վ կայսր, ինծի ըրիք, կ'ըսէր Հոսֆուրդ կոմսը: «Իմ պատերուս ամբողջ քանդեցիք, ինչքերս առիք, իմ վրաս աքսորք հրատարակեցիք, որովհետեւ ես պատերազմի թղթով մը կռուասէր դրացիս վախցնել կ'ուզէի: Ձեր անշնչահայեաց նախանձը՝ բանը հոն բերաւ որ ես՝ իմ հաւատարմաց՝ սրերով եւ տէգէրով դէպի Արվարտ ստորերկրեայ ձամբայ մը բանալով՝ փախայ: Իմ ա-

մուսինս՝ ինչպէս նաեւ նոյն ատեն ծոցին մէջ կրածն, ինծի պէս անմեղ էին, եւ անոնք ալ միատեղ փախան, զորոնք դուք այնչափ դառնացուցիք: Վերջապէս օր մ'անտառի մէջ մոլորեցաք, եւ իմ քովս դիշերուան ապաստանարան մը գտաք, որ ատենն որ Աստուծոյ օգնականութեամբն ինծի զաւակ մը ծնաւ: Նոյն գիշեր հաստատուն միտքս դրած էի որ իմ չարեացս պատճառ եղողն յաղթահարեմ, բայց երբոր անմեղ մանկիկը մօրը բազկացը մէջ նշմարեցի, իմ արիւնային մտածմանցս վրայ՝ զոր ստուգիւ գեւը ազդած էր՝ վրաս ամօթ եկաւ, ծուներ դրի եւ Աստուծու մէ թողութիւն խնդրելով, նուիրական երգում մ'ըրի, որ ձեզի հանգիստ տամ: Թէ դուք իմ երկիրներս խաբէբայ Վէրլոյն տուած էք եղեր, ես աս բանէս բնաւ բան մը չէի գիտէր, եւ կարծելով որ իմ ինչքերովս զձեզ հարստացուցիք, կը համարէի որ աս ինչքերը ձեր ժառանգացը պիտի չանցնին: Աս խորհրդով՝ կամացուկ մը տանեաց վրան ելայ՝ որուն տակը դուք կը քնանայիք եւ կեղծեալ ձայնով մը գոչեցի թէ նորածին մանուկը քու ժառանգդ եւ փեսադ պիտի ըլլայ: Աս գործողութիւնն երեք անգամ ըրի, եւ ձեր քնէն արթննալով ունեցած զարմացումը նշմարեցի, եւ իմացայ որ նոյնը զձեզ շատ վախցուց եւ զանի իբր պատգամ ընդունեցաք, եւ որչափ տեսայ, այնպէս վախցած էիք որ արիւննիդ սառած էր եւ պաղ ձեռքերնիդ կրակով ալ չէիք կրնար տաքցընել»:

Գոնրատ՝ կարծես թէ խոր եւ անձուկ բանտե մ'ազատած ըլլայ, իր ասպետական կերպարանքն առնելով բերնէն ուրախութեան «Ո՛հ, մը ելաւ եւ ասով իր զգածմունքը ճնշող ծանր բեռէ մ'ազատեցաւ:

«Աս չար նախապաշարումը, յառաջ տարաւ Լէոբուտոս «իզմէ ամուսինս ու տղաս յափշտակեց, եւ զիս Գասէլիարդին դնդոյն հանդիպուց. եւ անով զարհուրելի դէպքով մը՝ իմն համարած զաւակէս ալ զրկուեցայ, որ իմ գրկացս մէջ նետով զարնուեցաւ ինկաւ. ես ալ խելքս կորսընցուցի: Ետքը բառաւորութիւնս նորէն ստացայ երբոր Ռոպերթ Ֆրայտանքէն, ինծի համար զո՛հ եղող քաջ Գլաուսին որդիէն, իմիններուս կենդանի ըլլալը լսեցի: Ռոպերթին պատմութիւնն ամէն պարագաներով կշռելով՝ տեսայ որ ճշմարիտ էր: Բայց յանկարծ լսելով որ չենրիկոս՝ զըպարտութեամբ մը աստուածային դատաստանով պիտի քննուի, իմ բարեկամիս՝ Վիթթէքիսին տնակէն փախայ, որ Մարիէնաւին մերձակայ տեղերը ճախիններու մօտ կը բնակէր. եւ շատերն անոնց խորխորաններէն փրկած էր, աճապարեցի եւ Հոսֆուրդին փլատակներուն եկայ եւ հոն իմ հաւուցս գերեզմանատնէն՝ որ հրդեհէն ազատած էր, զըհանրուս զինաւորեցայ եւ հաստատուն միտքս դնելով որ ստապատիր Վերոն մենամարտութեան հրաւիրեմ, Գողգոթա լեռնէն վեր ելայ: Հոն ինչպէս տեսաք, դատաստանը Աստուած կտրեց, եւ յայտնի տեսնուեցաւ թէ ինք ձեր գուստը ազատողին կորուստը չուզէք»:

«Վողգոթա լերան վրայ պատահածներէն ետքը զաւակս ծանր ամբաստանութենէ արդարացաւ, ասպետութեան հասաւ եւ Հոխֆուրդի, Ռատեպոնի եւ Էկիսհայմի ստացուածոցը տէր եղաւ: Իմ վրայէս ալ աքսորքը վերցուեցաւ, մեռելոց բլրակին վրայ՝ ուստի օրհնութեամբ մը նշովքը բարձուած էր, իմ հայրենի ամրոցս նորէն բարձրացաւ: Աս եղանակաւ երբոր ամէն բան Աստուծոյ յատկագծին համաձայն ի բարին դարձաւ, միտքս դրած էի՝ որ անտառի բնակութեան մէջ ձեզի դէմ ցուցուցած յանգրնութեանս համար ձեզմէ թողութիւն խնդրեմ: Բայց ձեր խրատութիւնը զիս կը վախցնէր: Բայց երբոր Հենրիկոսէս իմացայ թէ ձեզի հետ հնութեանց աւարկաներ փրնտուելու ելած ատեն դժբախտ դէպքով մը՝ երկաթեայ կուսին փշրող բազկացը պիտի հանդիպէր, համադուեցայ թէ դուք ձեր նախապաշարմունքէն դեռ ազատած չէք, եւ թէ զինքը դեռ ձեր թագին աւազակը կը համարիք: Ան ատեն որոշեցի որ կերպանափոխ ըլլալով ձեզի դամ՝ եւ իմ յանցանքս խոստովանիմ, եւ հիմայ որ լմնցուցի համբերութեամբ ու համակերպութեամբ ձեր կամացը կը սպասեմ, եւ կ'երգնում որ ոչ կենացս եւ ոչ ալ մահուանս ատենը՝ այսպէս ուշ ատեն հոս խօսածներս բնաւ մէկու մը պիտի չպատեմ»:

Լէոբոլտոս աս խօսքերը լմնցնելէն ետքը կայսեր առջին ծուկն դրաւ եւ ապաշխարողի մը պէս գլուխը խոնարհեցուց, եւ դատապարտութեան կամ ազատութեան վախի եւ յուսոյ մէջ կը կենար:

«Կայսրն՝ աս վայրկենիս մէջ բողբոլուն տարբեր մարդ մ'եղաւ, Լէոբոլտոսին խօսակցութիւնը զինքն արտաքոյ կարգի շարժած էր, աթոռին վրան ինկաւ, արմուկը ծնկան վրայ, եւ մօրուաւոր ծնոտն ալ ձեռքին վրայ դրած՝ Լէոբոլտոսին կը նայէր որ իր խոնարհական գրից մէջ կայսեր խօսելուն կը սպասէր:

«Մտք ելիր», գոչեց վերջապէս Գոնրատ, եւ ձայնը այլայլութենէն կը գողար: «Եւ վաղը աւտու կանուխ՝ արեգակն ելածին պէս՝ օրգիդ ինձի խաւրէ, բայց խօսք տուր որ հոս խօսուածներէն՝ իրեն բան մը չես իմացներ»:

«Աը խոստանամ», ըսաւ ծնրագիրը՝ ձեռքն երգման համար վեր վերցնելով:

«Ուրեմն գնա», հրամայեց կայսրը:

Հոխֆուրդ կոմսն ոտք ելաւ, օգոստափառին ձեռքը պագաւ եւ յուսոյ ու երկիւղի մէջ մեկնեցաւ:

Կայսրն՝ երբոր առանձին մնաց, աթոռէն ելաւ, ծուկն դրաւ եւ երկայն ատեն ու ջերմեռանդութեամբ կ'արթնէր Անոր՝ որ աս զարմանալի տղան պաշտպանած, եւ Լէոբոլտոսին խոստովանութեամբը զինքն ալ իր նախապաշարմանց երկիւղէն ազատած էր:

Գոնրատին հրամայածին համաձայն՝ Հենրիկոս երկրորդ աւտու կանուխ անոր եկաւ, եւ կայսեր ձեռքէն կնքուած նամակ մ'առաւ՝ զոր Մարիէնաւ կիզելային՝ պիտի ատներ: Նամակին մէջ պարունակուածովն՝ տատանող առողջութիւն մը պիտի բժշկուէր,

եւ կայսրն իր խղճմտանաց հետ՝ որ զինքը կը չարարէր, պիտի հաշտուէր:

Աս օրուան հետեւեալ օրը կայսերական պալատին մէջ մեծ շարժում մը կար, բոլոր պալատականներն ու տէրութեան մեծամեծները ժողուած էին, եւ գրութեան մը պիտի ստորագրէին, զոր Գոնրատ առջի գիշերն երկայն աղօթելէն ետքը շարադրած եւ մէջն աս խօսքերն ալ խօթած էր «Թէ որ Աստուծոյ կամին այսպէ չէ նէ»:

Խաղմութիւնն երթալէն ետքը, Լէոբոլտոս ու Ֆիխթենշլայն, զորոնք կայսրն իրեն կոչած էր, հիմակ անոր քովն էին: Մեծափառը զանազան անտարբեր իրաց վրայ կը խօսէր, դէմքը զուարթ էր եւ խաղաղութեան նշան մ'երեսէն կը փայլէր: Գիշերը կոխելու սկսած էր, եւ Լէոբոլտոս տեսնելով որ կայսրը շատ անգամ մտածմամբ եւ լուութեամբ գետինը կը նայէր, կը հարցնէր թէ գուցէ առանձին մնալ կ'ուզէ:

Գոնրատ գլուխը ցընցեց եւ իմացուց թէ Մարիէնաւէն պատգամաւորութեան մը կը սպասէ, եւ մինչեւ որ սպասածն հասնի՝ պէտք է որ Լէոբոլտոս եւ Ֆիխթենշլայն քովը մնան, եւ թէ որ խօսակցութեան նիւթ պահսելու ալ ըլլայ՝ հոգ չ'ընեն:

Այլ երջապէս «մեծ ձեպ ունին», ըսաւ կայսրը ծիծաղելով, երբոր զոյգ մը ձիաւոր մեծ հապճեպով մը պալատին դռնէն ներս մտան, որոնց ձիերուն շարժման ձայնը մինչեւ կայսեր բնակարանը կը հասնէր: Գոնրատ իր փառաւոր աթոռոյն վրայ նստաւ, որպէս զի պատահելու բանին վրայ սիրտը շարժելով տկարութիւն մը չցուցնէ. սանդուղներէն դէպ ի վեր ածապարելու շարժումներ կը լսուէին եւ Հենրիկոս ու Ռոպերթ, որ միտաւղ դէպ ի Մարիէնաւ ձիաւորած էր դռնէն ներս մտան:

Հենրիկոս՝ որուն կերպարանքն մեծ ուրախութենէն կարմիրցած էր, աչքը կայսեր դարձնելով եւ «Հայր, հայր իմ», գոչելով անոր ոտքն ինկաւ եւ անոր գողգոջուն ձեռքը բռնելով ուրախութեան արցունքներով կը թանար: Կայսրը ծոկեցաւ եւ երիտասարդին ճակատը պագաւ եւ զգուշութեամբ զանի վեր վերցուց, եւ իբր իր փեսան միւսներուն ներկայացուց. որ իր հրամանին համեմատ Մարիէնաւին վանքին մէջ՝ գերեզման ածապարող դասերը հետ նշանած էր, որպէս զի առողջանայ:

Գոնրատ մարդկան առջին՝ ասչափ զուարթ եղած չունէր ինչպէս հիմայ. եւ աս վայրկենիս մէջ գլուխը բանալով ծուկն դրաւ ձեռքերը միացուց եւ ջերմեռանդութեամբ «Հայր մեր, մ'ըսաւ. «Թող մեզ դպարտի մեր, որպէս եւ մեզ խոստով մերոց պարտապահաց», աս խօսքերուն՝ արտասուքը այտերէն վար կը լծափէին. Հոխֆուրդ կոմսը բարձր կը հեծկըլտար, իսկ Ֆիխթենշլայն որուն բերնէն բնաւ շողբորթութեան բառ մ'եկած չէր, «Հայր մերը, լմնցածին պէս զգածմունքը յայտնեց ըսելով «Աստուած, Գերմանիայի համար աս կայսրն երկայն ատեն պահպանէ»:

Վայնպէս ուրիշներն ալ կ'ուզէին Ֆիխթենշլայն

նին ընկերանալ եւ նոյնը գոչել, բայց այլայլութիւնն չէր թողուր որ բերններէն բառ մը հանեն:

Հաշտուած էր երկինք, հաշտուած եւ երջանիկ էին մարդիկ, եւ երբոր ասոր վրայ քիչ մ'եաքը Հոսփոփուրդ կոմսին ամրոցն իր վեհօթեամբը հովտին վրայ կը նայէր, բոլոր անցաւորները՝ որոնք զարմանալի տղուն պատմութիւնը լսած էին, "Հոս աս ամրոցին մէջ կ'ապրին," կ'ըսէին իրարու "ան աղնուական եւ երջանիկ ամուսինք":

Մըրիկն անցնելէն, եւ քանի մը գեղեցիկ ու հաճոյարար տեսարաններ բարեկամաց քով անցնելէն ետքը՝ որոնց երկու ամուսինք ստեպ այցելութիւններ կ'ընէին, Հենրիկոս իր հպատակներն իր քաղցրութեամբն ու բարերարութեամբը կ'երջանկացնէր, եւ իր անունը բոլոր Գերմանիա կը տարածուէր:

Եւ որովհետեւ Հենրիկոս Հոսփոփուրդի կոմսն, իրեն բարիք մ'ընողը բնաւ անվարձ չէր թողուր, անոր համար ան գեղացին՝ որ Գողգոթայի ճգնաժամի մէջ երկնքէն խաւրուած հրեշտակի մը պէս զինքն ազատեց, իր բոլոր ստացուածոցը վրայ հոգաբարձու ըրաւ, նոյնպէս Ռատէպոնին ծառային՝ որ իր յանցանքն ու Ռատէպոնին չարութիւնները խոստովանելով՝ իրեն ազատութեան օգնած էր, իր պաշտանն մէջ պաշտօն մը տուաւ, բայց Ռոպէրթ ֆրայտանը մասնաւոր պաշտօն մը չունեցաւ. Հենրիկոս զինքն իր եղբորը պէն կը սիրէր, եւ զինք իր քովը կը պահէր որ բոլոր կենացը մէջ իր երջանկութեանը մասնակից ըլլայ:

Գոնրատին մահուանէ ետքը՝ կառավարութիւնն իր Հենրիկոս Գ. տղուն անցաւ որ Սեւ կը կոչուէր: Գոնրատ արդէն զանի իր գրութեան մէջ իբր յաջորդ անուանած էր, որուն մէջ աւելցուցած էր "Թէ որ Աստուծոյ կամքը այլազգ չէ նէ," եւ բոլոր մեծամեծներն ստորագրած էին:

Հենրիկոս Գ. իր գեղեցիկ երիտասարդութեանը վրայ՝ ժամանակակիցներէն իբր հզօր, արժանապատիւ եւ բարձր առաքինութեամբը զարգարեալ ճանչցուած էր: Ամէն մարդ ի սիրոյ եւ ի յարգանաց ստիպեալ անոր կը հնազանդէր: Հենրիկոս չէ թէ միայն ուրիշներուն այլ իր վրան ալ խիստ էր, չէ թէ միայն արգարութիւն կը պահանջէր այլ ինք անձամբ նոյնն ի գործ կը գնէր:

Հենրիկոս Հոսփոփուրդի կոմսը՝ Հենրիկոս կայսեր հետ մեծ սիրոյ կապակցութեան մէջ էր, վերջինը գահ լըլըլուն պէս Հոսփոփուրդին ամրոցն այցելութեան ելաւ, եւ անոր հետ մեկտեղ ան ներքնատունն իջաւ, ուր Գլաւս ֆրայտանը եւ ուրիշ շատ քաջ անձինք, Լէոբոլտոսին համար կենսաբերին զոհած էին: Աս քաջ մարդկան յիշատակին համար եւ ի շնորհակալութիւն՝ նոյն տեղը մատրան փոխուեցաւ եւ հոն ինկողներուն համար արձան կանգնուեցաւ աս դամբանագրով "Հոս հանգչողներն իբեց հասարակութիւնը փնել-ցման պահեցին: Իբեց երկրա-որ տիրոջ ներդրեանն զի ըրած քորձերնուն փոխարէն վարչին Աստուած հարու-

ցանէ իբեց," Արեամբ կամ խնամութեամբ իրարու հետ միացողներն հոս արտաքոյ կարգի շարժած իրար գրկեցին: Եւ թէ եւ Հենրիկոս՝ զարմանալի տղան, Գոնրատին վախին համաձայն Գերմանիայի կայսերութեան թագը շառաւ, բայց իր եռանդեամբն, խորհուրդովն ու գործքով Հենրիկոս Գ.ին մեծապէս օգնական կ'ըլլար, եւ իր գործքերովն անոր կը յայտնէր թէ Աստուծոյ կամքն ասն զհոջը մահանացոյնիւ շար հզօրացոյն է:

Աս վեպը "Գոնրատ կայսրն ու զարմանալի տղան," սկստաւոր եւ պողպատի վրայ փորուած պատկերով՝ զատ եւ քիչ մ'աւելի ընդարձակ տպած ու հրատարակած էնք զուարճալի եւ կրթական տեսարակաց իբր խԱրորդ հատար:

Ա Ջ Բ Ա Ր Հ Ա Ք Բ Ա Վ Ա Ն

Առատրայխային ներքին մասերը:

(Շարունակութիւն եւ վերջ տես թիւ 9):

Ասոյցնէ ետքը առանձնականը ալ քանի մը փոքր ծանապարհորդութեանց ձեռք զարկին, եւ դաղթակալութեանց հարաւային կողմն եղած երկիրներն աչքէ անցուցին, եւ Մորամպիճի լեճն եւ անկէ ջրուած երկիրները դատն, որոնք ան ատենուրնէ ի վեր կենդանաբուծութեան համար մեծապէս ծառայեցին: 1824ին Հովել ու Հիւմմ ճամբորդները՝ Մուրրէյ գետն եւ հիմակուան Ալթթորիա դաղթականութեան անտառային տեղը գտան, որուն մէջ պարարտ խոտը մաագրութեան արժանի է: Աս վերջինները ծովեզերեայ ճամբորդութեան մէջ վերջապէս Բորթ ֆիլիբի քով՝ Պաս ծովածոցին ծովեզերքը հասան եւ ցամաքի կողմննէ ուրիշ ճամբով ետ դարձան: Երէք տարի ետքը Ալէն Բեճօնիսէմ՝ դաղթականութեան գեպ ի հիւսիսային կողմը հակառակ ուղղութեամբ ճամբայ մը բռնեց եւ Հանդէր եւ Մուրրէյ գետերու մէջ եղած կոհակաճեղ դաշտը գտաւ, որ նոյնպէս ճարակաշատ երկիր մըն էր: 1828ին Մթէօրթ նաւապետը վերջիշեալ (թիւ 9) Մագգարիի ճամբան բռնեց եւ մինչեւ Տարլինի գետին եղերքը հասաւ որ Սիտիէն 500 սնգը. մյոն հեռու է: Ան կողմերը՝ նոյն ատենուան տիրող շարութեան հաղի բնակելի վեճակի մը մէջ էին: Տեղացիք անապատներու մէջ կը թափառէին եւ խմած անպիտան ջրերով՝ մորթի հիւստեղութեամբ կը բռնուէին եւ շատերը կը մեռնէին: Թուշուններն արտաքոյ կարգի տաքութեան կէս մեռածի պէս ծառերու վրայ կը դարէին: Այրենի շներն ալ ցորեկ ասեն չորս կողմը կը պտրտէին եւ խիստ նիհարացած էին: Իսկ բուսականութիւնը բոլորովին դադարած էր: Ճամբորդներէն շատերը խիստ աչքի ցաւ կը կրէին: Մթէօրթ 1830ին Մորամպիճի լեճը բռնած գնաց եւ մինչեւ ան կէտը հասաւ ուր աս լեճը Մուրրէյին հետ կը միանար: Ինք վերջինին ընթացքը բռնելով յառաջոյտաւ եւ մեծ ծովի մը հանդիպեցաւ որ Մուրրէյ կը թափուէր, եւ նոյն տեղը Ալեքսանտրիան անուանեց, որուն հարաւային ծովեզերքէն զՈվկիանոս նշմարեց: Անխնջ ծովապետն, որուն շատ բազմութիւն կ'ընկերանար, աս ճամբորդութեամբ դաղթականութեան գեպ ի արեւմուտք վազող ջրոյն ընթացքն

իմացաւ, եւ ինք՝ կրնայ հիմակուան հարաւային Աւստրա- լիայի մասը գտնուող համարուել:

1837էն մինչեւ 1839 կրէյ եւ Լաշինկիթըն պաշտո- նակալներն արեւմտեան եղբրը նոր տեղեր գտնելու փոր- ձերն ըրին, բայց օգտաւորին արտաքայ կարգի չընդուն- թիւնը, չըր պահուածիւնն ու տեղադրուող թշնամութիւն- ները՝ ստիպեցին զիրենք իրենց ձեռք զարկածը թող տա- լու, որուն մէջ շատ կրած էին: Մինչեւ հիմակ եղած փոր- ձերէն կրնայ ըսուիլ որ Աւստրալիայի արեւմտեան կող- ման մեծ մասն ու միջին կամ կենդրոնական Աւստրալիա՝ քաղաքականացեալ մարդկան բնակութեան համար բու- լրովին անգործածական է: Դրնր 1841ին էլր անգղիա- ցին նորէն հաստատեց, որ Աւստրալիային արեւմտեան ծովեզերաց վրայ մինչեւ Գեւորգ թագաւոր ծովածոցը գրեթէ 1000 անգղ. մընի չափ ճամբայ ըրաւ. եւ բոլոր աս ճամբորդութեան մէջ ուրիշ բան չգտաւ բայց եթէ աւազի լեւներ, մերկ փայտեր եւ շատ հեռաւոր տեղ մը զով ջուր:

Վրեթե մի եւ նոյն ատենները Լեհ մըն ալ Սթրէշ- քի անուամբ Նոր հարաւային Ուելան ու Վան Տիէմէնիին կողմերը քննեց, Կիբալէնտի կողմերը գտաւ՝ որ նոյն տե- ղաց կառավարին անուամբն առանկ կոչուած էր, եւ հի- մակ իր սքանչելի ճարակին համար Վիքտորիա գաղթա- կանութեան մէկ մասը կը կազմէ: Բայց նոյն ատենն անցքն արտաքայ կարգի գծուարին էր, որովհետեւ խոտերու մէջ աճած մայաւները կործանած ու տապալած ծառերով մէկտեղ՝ ձիով անցնիւն անկարելի կ'ընէին:

ՌՈՂԱՆԻՍԿՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍԻՑ

Երաժշտութեան վրայ:

Էրաժշտութեամբ (musique) կ'իմացուի ձայներու յառ- կութեանց ու անոնց գործածութեանց ծանօթութիւնը կամ արուեստը, ֆելդիլուս (melodie) մը յառաջ երեւելու համար, որն որ պարզ ձայներու կամ ներդաշնակութեան (harmonie), այս ինքն շատ մէկտեղ հնչուած այլեւայլ ձայներու վրայ կը կայանայ:

Վուկոտ Արեցցո Ֆերրարացին երաժշտական ձայնից աս- տիճանը կամ սանդուղը, ինչպէս նաեւ բանալիներն ու ծանօթ վեց ձայնանշանները կամ խաղերը (notes) գտաւ, որոնք են ut, re, mi, fa, sol, la, որոնք գերմանական անուանակոչութեամբ հաւասար են սանոց, c, d, e, f, g, a: Եթե ներքոյ ձայնանշանը si, կամ h, Լը Մէր անուամբ գաղղիացին աւելցուց:

Էրաժշտութիւնը՝ յայտ (vocale) եւ նախաբանայ (in- strumentale) երաժշտութեան կը բաժնուի, որովհետեւ կամ երգով եւ կամ երաժշտական գործեք կը կատարուի:

Ձայները (ton) կամ բարձր են եւ կամ ցած:

Երաժշտական սանդուղ (gamme) ըսելով կ'իմացուի իրարու յաջորդող ձայներու շարք կամ կարգ մը՝ զանազան ընկալեալ համեմատութեամբ: Էրաժշտական սանդուղն ասիկակ է:



Ինչպէս հոս դրուած երաժշտական սանդուղէն կը տես- նուի, Ուելտրաք մը (Octave) երաժշտական սանդուղին իրարու յաջորդող ութ ձայներէն կը բաղկանայ:


Էրաժշտական սանդուղ մը ամբողջ եւ կէս ձայներէն կը բաղկանայ: Գաշնամուրի (Clavecin) վրայ օրինակի ա- ղադաւ, ամէն մէկ աւանձին ձայն, կէս ձայն է. երկու կէս ձայները ամբողջ ձայն մը կը կազմեն: Խիտր կամ Կորձը (Dut) երաժշտական սանդուղի մէջ կէս ձայները երրորդէն չորրորդ, ու եօթներորդէն ութերորդ կը դրուին: Թայլ երաժշտական

սանդուղի մէջ երկու կէս ձայները երկրորդէն երրորդ ու եօթ- ներորդէն ութերորդ կը նշանակուին:

Հինգ տողերը, որոնց վրայ երաժշտական ձայնանշանները կը գրուին, Երաժշտական յայնաշնայնայ բաժնարար (portée) կ'անուա- նուին: Աւջի տող ըսելով, ամէն անգամ վարինը կ'իմացուի: Տո- դերուն մէջի միջոցները, մէյ մէկ ձայնանշան կը բովանդակեն: Ուրեմն ձայնանշաններ կան, որոնք երկայն տողի մը վրայ կը կենան, կան ալ որ միջնական միջոցներու վրայ: Երկայն տո- դերուն վրան ու տակը ուրիշ կարճ տողեր ալ կը գրուին, որոնց վրայ նոյնպէս ձայնանշաններ կը նշանակուին:

Բաւալի (clef) ըսելով կ'իմացուի ան նշանը, որն որ ձայնանշաններուն անունը կ'որոշէ: Չորս այլեւայլ բանալիներէն ամէն մէկը, զատ զատ տողի վրայ կը գրուի, որով ձայնանշա- նները զանազան նշանակութիւն կ'ունենան:

Այսպէս բանալիներ չորս հատ կան. քնարի (violon) կամ Sol կամ G բանալի (la clef de Sol), երկրորդ զիլի բանալի (la clef d'Ut), վերնաբամբի բանալի (la clef d'Ut) ու բամբի բա- նալի (la clef de Fa):



Քնարի բանալին, երկրորդ տողին վրայ կը կենայ. աս տո- ղը Sol կամ G կ'անուանուի:

Երկրորդ զիլի բանալին, երրորդ տողին վրայ կը կենայ ու աս տողը աս բանալին վրայ C կամ Ut կ'անուանուի:

Վերնաբամբի բանալին, չորրորդ տողին վրայ կը կենայ ու աս տողը աս բանալին վրայ C կամ Ut կ'անուանուի:


Բամբի բանալին, չորրորդ տողին վրայ կը կենայ, եւ աս տողը աս բանալին վրայ F կամ Fa կ'անուանուի:

Ամէն մէկ ձայնանշաններն իրենց ձեւին համեմատ, այլ եւ այլ զօրութիւն ունին, այս ինքն, ամէն մէկն ուրիշներուն համեմատութեամբ երկայն կամ կարճ պիտ'որ ըլլան, օրինակի աղաղաւ:



Աւջի ձայնանշանը ամբողջ մըն է եւ կ'արժէ, երկու կէս, չորս քաւորդ, 8 ութերորդական, 16 տասնուվեցերորդական, 32 երեսունուերկրորդական, 64 վաթսնուչորրորդական. եր- կրորդ կէս ձայնանշան է, 3ք քաւորդ, 4ք ութերորդական, 5ք տասնուվեցերորդական, 6ք երեսունուերկրորդական, 7ք վաթսնու- չորրորդական:

Հաւաք (pause) ըսելու նշան մըն է: Աս ալ ամբողջ, կէս, քաւորդ, ութերորդ, տասնուվեցերորդ, երեսունուեր- կրորդ, վաթսնուչորրորդ ունի զօր օրինակ:



Խաղի մը ետեւը կեցող կէտը, նոյնը իր կէս զօրութեանը չափ կ'երկնցընէ ինչպէս.



կէս ձայնանշան մը կէտով 3 քաւորդի զօրութիւն ունի. քա- ուորդ ձայնանշան մը երեք ութերորդականի; մէկ ութերորդա- կանը երեք 16երորդականի, մէկ 16երորդականը երեք 32երոր- դականի մէկ 32երորդականը երեք 64երորդականի:

Խաղի մ'առջեւ եղած խաչը # խաղը կէս ձայն կը բար- ձրացընէ. մէկ յն խաղի մ'առջեւ, կէս ձայն նոյնը կը ցածցընէ: Լուծման նշանը ♭, խաչին կամ ջին լուծումը կը յայտնէ:

Բանալւոյն աւջին դրուած խաչը կամ յն կը ցուցընեն որ նոյն տողերուն եւ կամ միջատողին մէջ, որուն վրայ որ ա- սոնք կեցած են, որչափ որ ձայնանշան զարու ըլլայ, կէս ձայն մը բարձր կամ ցած պիտի աւնուին:


Երկու գրկաւոր հիմնաձայներ կան, խիստ կամ կարծր ու թոյլ: Խխտին մէջ Էրբեր (Tierce) մեծ է այս ինքն երկու ամբողջ ձայներէ կը կազմուի: Իսկ թոյլն մէջ Էրբեր պզտիկ է, այս ինքն մէկ ամբողջ ու կէս ձայնէ կը կազմուի:

Աւաւ (Tempo, Mesure) ըսելով կ'իմացուի ժամանակի չափը, այսինքն երգուած երգի մը դանդաղ ու շուտ ժամանակը: Ամանակով բնականապէս կ'որոշուի ձայնանշաններու երկայն կամ կարճ տեւողութիւնը: Առանց չափի երաժշտութիւն չ'ըլլար, բայց եթէ խառնակութիւն մը: Ամանակին չափը անմիջապէս բանալիէն ետքը թուանշանով կը նշանակուի:

Յարաւանք ըսելով կ'իմացուի թխտերու ու յերու նշանները, որոնք բանալիներէն ետքը կը նշանակուին:

Երկու, երեք, չորս մասերով ամանակներ կան, օրինակի համար երկու, երեք կամ չորս քառորդ, կամ ութերորդական: Ամանակաչափով նշանակուած, քառորդ, ութերորդական եւ ուրիշ ձայնանշաններուն թիւերը ամանակին երկայնութիւնը կ'որոշեն: Երաժշտութեան երգերը կամ կտորները կայունացանող պրէկայլ ամանակներն ուղղաձիգ գծերով, որոնք շափէ քէն (barre) կ'անուանուին, իրարմէ հեռու կը նշանակուին:

Աղէկ կարգաւորուած երգիչներու ժողովոյց, ու թատրոնի մէջ միշտ երաժշտապետ (maître de chapelle) մը ներկայ կը գտնուի, որն որ ամանակ կու տայ, որով երաժիշտներն ու երգիչները անոր տուած ժամանակի չափերուն համաձայն կը նուազեն կամ կ'երգեն: Ամանակը երաժշտութեան հոգին է, առանց ամանակի ներդաշնակութիւն չկայ:



ՍԱՆՐԱՆՈՒՐՔ ԵՒ ՉՈՒՍՐԺԱԼԻՔ

Չտուկական հաւկիթ:

Բարեբարութիւն է:

(Շարունակութիւն ու վերջ տես թիւ 9.)

Ծերն՝ աղջկան ըրած առաջարկութիւնը գովելով ըսաւ. «Բու բաղանջը կ'ուզեմ կատարել. եւ նոյնը ընելու համար նախ եւ յառաջ շարաբարձի մը խանութ երթանք»: Մարիամ ուրախութիւնը չէր կրնար բռնել երբոր տեսաւ որ ծերնը՝ նոր գնուած պարսպ չաւկիթին մէջ իր բոլոր քսակը պարպեց, եւ ընկալազինն ալ մէջը դնելով, վարդազոյն ժապաւենով զանի կապեց: Բարբարաւաճառին (պօօօօօօօօ) աչկերով՝ լեցուն կողովը անձեւոցով մը գոցած էր, Մարիամ իր պարզեւն ալ մէջը դնելով, իր մեծ հօրը հետ աս երեկոյեան կերակուրը տանողին ետեւէն գացին: Տան եօթներորդ դատիկոնը ելան, Մարիամ հոն կեցաւ եւ կամացուկ կը խեղճ բնակարանին դուռը վարկաւ: ձեռքն այլայլութեան մը գողար: Գուռը բացուեցաւ եւ կէս մը մութ խցին մէջ նիհար աղու մը կերպարանքն ելբեցաւ, Մարիամ զանի ձանչացաւ: Բայց Մարիամ իր այցելութեան պատճառին վրայ դեռ բան մը չխօսած քարքարալաճառին աչկերով կողովն ապշած տղուն աւջին դբաւ եւ գուրս ածապարեց, Մարիամ՝ իր դրան քովէն «Չարախան հաւկիթ է, գոչեց, եւ անմիջապէս մեծ հօրը քովն ածապարեց» որ քանի մ'աստիճան վար անոր կը սպասէր: Աս դժբախտներուն զարմացումը խօսքով նկարագրելը կարելի չէ. քանի մը վայրկեան ապշուածեան ետքը իրենց բարեբարաց ետեւէն վազեցին, բայց անոնք ո՛չ ամուսնուներուն վրան էին եւ ո՛չ ալ փողոցի մէջ կը տեսնուէին, իսկ տան պահապանուհին կը հաստատէր թէ ինք բան մը չ'գիտեր: Կողովին ծածկոցը մէկ դիւառին եւ խախուռ սեղանի մը վրայ դրին, նոյնպէս կերակուրներն ալ անոր վրայ շարեցին: Ահա առականերուն պարունակածներն այնպէս անոյշ հոտ մը կը բուրէին, որ աղքատները հրապուրուելով շատ երկայն չ'ըրցան դիմանալ եւ կերակրոյ նստեցան: Ամէն մէկ սկաւառակին՝ Լուսնովիկոս ուրախութեան զմայրը կը զրկէր: «Աս ի՛նչ աղուոր հաւկիթ է», գոչեց վերջապէս տղան, եւ աչքն անկէ չէր կրնար հեռացնել: «Արդեօք մէջն ի՛նչ կայ», — «Բայց, որպէսկ ու տես, անշուշտ ան սիրուն խաթունիկը քեզի համար մէջը շարքներ գրած է»: Լուսնովիկոս նոյն հրամանը կրկնելու ատեն չ'ըողոց, եւ հաւկիթը բացած ատեն, սեղանի վրայ ոսկիներ թափեցան եւ անոնց մէջ ծալուած

թուղթ մ'ալ կար: Մանդարտ մայրը ուրախութեան ազդող մը հանեց: «Ո՛հ տէր Աստուած ի՛նչ բարի ես», գոչեց այլին. «Թող որ նաեւ մեզի իբր հրեշտակ խառած անձին ո՛վ ըլլան ալ ձանձնանք»: — «Գուցէ ան անձին անունը մէջը գրուած է», կ'ըսէր Լուսնովիկոս եւ թուղթը կը բանար: — «Բայց չէ՞, գոչեց յանկարծ, «մեր բնակարանին համար ամբողջ տարուան վարձքին ընկալազին մըն է»: Ասոր վրայ մայր ու տղայ ծուր գրին եւ սրտանց Աստուծոյ շնորհակալ եղան:

Մարիամ Բրայչայլին հետ կառք մտած եւ տուն դարձած էին: Մարիամին ծնողքը՝ Բրայչայլին բերնէն բոլոր պատմութիւնը լսելէն ետքը, զինքը սկսան շոյել ու գովել, աղջկան երեսը՝ հպարտութեան տեղ ամօթոյ կարմրութիւն մը պատեց:

Քանի մը շաբաթ ետքը Բրայչայլ Մարիամին գալով զինքն առաւ եւ իր տունը կը տանէր որ տօնի օրերն իր քովն անցնէ. եւ ճամբան. «Գիտես», կ'ըսէր «մեր բարեբարեայններուն վրայ քեզի տեղեկութիւններ ունիմ տարը, ես քու անուամբ անոնց բան մ'ընելու զբաղած եմ, որովհետեւ ըրած ողորմութիւնդ անպտուղ բարեբարութիւն մըն է, բարեբարութիւն անունը գործքի մը աւելի կը վայելէ: Աս վախճանաւ ես այլի կնիկն իբր պահապանուհի իմ տանն մէջ առի: Լուսնովիկոսն այնչափ ատեն դաստուն պիտի երթայ մինչեւ որ իրեն փողոցի վրայ փորելու արհեստի վարպետ մը գտնեմ, որովհետեւ իրեն հաճելի եղած արհեստն աս է: Լուսնովիկոս անանկ վրայ կեղծ է որ տեսած ատենդ հաղիւ կը ձանձնաս: Շնորհակալ կ'ըլլամ քեզի աղջիկս որ ինձի այսպիսի զտակական պարզեմ'ըրի, փոխանակ էս քեզի բան մ'ընելու դուն ինձի ըրի»: Մարիամ՝ սրտանց կը ծիծաղէր մեծ հօրն ասանկ խօսած ատենը: Երկուքն ալ այլուոյն այցելութիւն մ'ըրին որ իր նոր բնակարանին մէջ վայելապէս շտկուած էր, եւ շաբաթ իրեկուն ըլլալուն համար Լուսնովիկոս ալ հոն էր: Տղան դանակով փայլ մը կարտելու վրայ էր որ քիչ մը վերջը նաւակի ձեւ առաւ: Մարիամին պարզեւած շափակ հաւկիթը ապակեայ զանգակի տակ սեղանի մը վրայ կը կենար:

Շատ տարիներէն ետքն երբոր Մարիամ մեծ խաթուն մ'եղած էր, զտակի մը առջի իրեկուն պարզեւ մ'ընդունեցաւ որ էր սիրուն եւ արհեստական կողով մը՝ որուն մէջ թարմ հաւկիթներ կային եւ ասոնց վրայ կապոյտ ժապաւենով սիրուն տառակ մը հաստատուած էր: Մարիամ ածապարեց որ քակէ եւ զտապրակն ազատէ, եւ իր մեծ զարմացմամբ թէլին տակ փողոցի փորուած՝ գեղեցիկ եւ վարպետական հաւկիթ մը գտաւ. եւ հաւկիթին բոլորալին նոյնպէս փողոցի շքեղ կապ մ'ալ կար: Անոր քով եղած պզտիկ թղթի կտորը ձեռքն առաւ եւ կարդաց. «Մանդարտ տղուն՝ իր բարեբարին ունեցած երախտագրութեանը փոքր նշան մը»: Լուսնովիկոս վերջապէս իր երազներուն հասած եւ երեւելի արհեստաւոր մ'եղած էր, եւ բնաւ չէր մոռցած որ իրեն պատճառ եղողը Մարիամն էր, եւ անոր համար աս վարպետի գործքը բանած եւ անով իր բարեբարին ունեցած երախտագրութիւնը յայտնած էր:



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԱՊՐԻԼԻ 24ԷՆ — ՄԱՅԻՍԻ 8

Որքապէս եկաւ ան դժբախտ ժամը, որուն մէջ մեծ անձ բանակներ դիմացէ դիմաց կեցած սրբինն իրարու արեամբը թաթախելու սկսան: — Բայց մենք մեր ընթերցողաց համառօտ բայց կարգաւորեալ տեղեկութիւն մը տալու համար, պէտք ենք տանուհինգ օր ետ երթալ: — Գիտարմատողով մը համար, գիտե՛ք որ Աւստրիա կը պահանջէր որ Մարտենիա զինաթափ ըլլայ. ուրիշ մեծ տէրութիւններն աս պայմանն ընդունած էին, բայց Գաղղիա (ընդհանուր զինաթափ ըլլալը) եւ Մարտենիա չէին ընդունած եւ աս կամ ան պատճառաւ իրեն երկընդնել կուզէին: Աւստրիա տեսնելով որ իրեն երկընդնալով խաղաղութեան յոյս մը չ'տեսներ, եւ թէ ասով բոլոր աշխարհը աս դժբախտ վիճակի մէջ պիտի տատաներ, ինք առանձին աս բանի ձեռք զարկաւ եւ կուզէր կամ զրոյն Մարտենիան զինաթափ ընել եւ կամ եթէ անով չ'ըլլար ուղածը զինքով զուլի հանել: Անոր համար արտաքին գործոց պաշտօնեայ Պուլ Շաւէն

շխման կոմիտեի ձևաչափի օգնական զորատեսիլ մը ձեռքով Սարտենիայի պաշտոնէին վերջնագիր մը խաւրէց որուն մէջ կը պահանջէր որ Սարտենիա իր զօրքը խաղաղական վիճակի մէջ խաթելու եւ ինքնակամ զօրաց գունդը ցրուէ։ Իւ երեք օր միջոց կու տար բայց աս սահմանը լքինալէն վերջը որոշ պատասխան մը կը պահանջէր եւ ամէն հոմ պատասխանն իբր զլացական կը համարէր։ Գալուր կոմիտեի 24 ժամու մէջ ասոր պատասխանը տուաւ որ էր ժխտական։ Աւստրիա իր զօրացը՝ որուն հրամանատարն է Քիւլայ, հրաման տուաւ որ Սարտենական սահմանները մտնեն։ Կոմիտեի սկսաւ ընել Գաղղիա ի նպատակ Սարտենիայի։ Իրերն աս վիճակի մէջ եղած ատենն Ապրիլի 27ին Անգղիա նորէն միջնորդութիւն ընել ուզեց։ Աւստրիա զօրացը հրաման տուաւ որ կենան։ Գաղղիա, կ'ըսէր թէ, եթէ որ Աւստրիա իր վերջնագիրն ետ առնելու ըլլայ ան ատեն մտածելու կը սկսինք, բայց մի եւ նոյն ատեն իր զօրքերը յառաջ շարժելէն չլազարեցաւ։ 24 ժամ ետքն երբոր Անգղիային աս նոր փորձն ալ անօգուտ եղաւ։ Աւստրիա զօրքերն Բաւարիային վայելէ երեք զանազան կիտրոնէն Գիշինո գետն անցաւ։ Աստ եւ այժմ Սարտենիայի մէջ եղած Աւստրիայի զօրքը 120,000 է եւ երեք բաժին բաժնուած է, կենդանական զօրաբաժինը, որուն վրայ Քիւլայ անձամբ կը հրամայէ 60,000 է, աջ թեւերը, Պէնէտէ-քին իշխանութեան տակ 30,000, իսկ ձախ թիւը՝ Եոպպէլին հրամանատարութեամբը նոյնպէս 30,000։ Ատոնցմէ զատ Աւստրիա Սարտենիայի համար 60,000 պահեստի զօրք պատրաստած է։ Գաղղիա Մոն Սէի լեռան վրայէն անընդհատ զօրք կը բերէ, եւ որովհետեւ նոյն լեռը դեռ ձիւնով ծածկած էր 4000 հոգի ձիւները մաքրելու զբաղած էին։ Ստոյգ է քանի որ ձիւները նոր մաքրուած էին նէ Գաղղիա որչափ կըցաւ զօրքը յառաջ շարժեց, բայց հիմակ գործքն աւելի դժուարացաւ։ Լեռան վրան եղած ձիւները բոլոր հալեցան ցեխն անտանելի է, այնպէս որ թնդանօթները փոխադրելն անկարելի կ'ըլլայ։ Գաղղիա նաեւ ծովու կողմէն ալ, այսինքն Սարտիլիայէն դէպ ի ձենովա զօրք կը խաւրէ։ որոնք բոտ սմանց 20,000 են եւ բոտ մեծի մասին Չոսպիներ, որոնք Սարտենիայի գետնին վրայ ոտք կոխած ատեննին ժողովրդէնէն անանկ ուրախութեամբ ընդունուեցան որ կանայք պատահաններէն զօրաց վրայ ծաղկի փնջեր կը նետէին։ Կը համարուի որ Գաղղիա մինչեւ աս օրս 50—60,000 զօրք արդէն Սարտենիա խաթած է, ի վերայ այս ամենայնի դեռ պատերազմը չափ պատրաստ չէ, որովհետեւ հետերինն ուսումնասիր (munition) չեն բերած եւ գոնէ երեք շաբաթուան կարօտութիւն ունին ամբողջ պատրաստ ըլլալու համար։ Աւստրիա Մորդարան եւ Արքիւլին բռնեց, նոյնպէս Մայիսին շին Նովարան առաւ։ Ամսոյս 4ին Գուրլինէն հեռագրով կը ծանուցանեն թէ Աւստրիացիք փոքրէին մէկ ճիւղէն անցնելով Գորդոնային վրայ կ'երթան։ Թէ Գաղղիացուց եւ թէ Աւստրիացուց բանակին մէջ գործուածներուն անանկ խիստ գաղանուածին կայ որ ոչ ոք կ'իմանայ թէ ի՞նչ կ'ընեն։ Մղձմեռով հեռու տեղէն ներս մարդ թող չեն ի տար։

Մօսկուս Կաբոլէն կայսրը ճենովայէն անցնելով Աղեքսանդրիա կը սպասուի, որ Վիկտոր Էմմանուէլ իր 13ամեայ աղուն եւ իր զօրավարացը հետ կը գտնուի, եւ Սարտենիայի զօրաց ինք անձամբ պիտի հրամայէ։

— Լոմպարտիայի վրայ՝ աստ եւ այժմ փերա։ Մաքսիմիլիան արքայը նոյն տեղը Քիւլայ քաղաքական եւ ղեկնորական կառուար գրուեցաւ։

Գաղղիայի Իտալիայի համար սրտած բանակին համար Գորբիէ 76 Մարտիլ ասանկ կը գրէ։ Գաղղիայի Իտալիայի համար պատրաստած բանակը 270,000ի կը հասնի, որոնց 100,000 Լիոնի քովերն, 10,000 Կաբի եւ Լա Մոլի մէջ, 10,000 Կրէնօպիլ քովերը, իսկ 50,000 Մարսիլի, Վալանսի եւ Լիոնի մէջ։ Ատոնցմէ զատ նաեւ 100,000ով պահեստի գումարտակ մ'ալ կը պատրաստուի։ Իսկ Սարտենիայիք ընդ ամէնը նաեւ ազատակամ ղեկնորէիններն ալ 194,300ի կը հասնի։ Բայց պատերազմական դիրքերն ու քաղաքները բռնելէն ետքը, ազատ դաշտի մէջ պատերազմելու համար հազու 40,000 կրնայ ունենալ։

Գաղղիա իր բանակներու գլուխն անցնելու զօրավարներ՝ հետեւեալներն սրտեց. Վարակէ ա'իլիէ ալպէան բանակին առա-

ջին, Մաք Մահոն երկրորդին, Գանրուէր երրորդին եւ Նել չորրորդ գումարտակներու։

Մարտիէր Մայիս 1ին հետեւեալ կը հրատարակէ։

Սարտենիայի մէջ եղած զրգուածութեան հոգին Իտալիայի նաեւ միւս մասերու վրայ ալ տարածուելու սկսաւ։ Ապրիլի 28ին Թոսկանայի մեծ գուքը գետնաները ժողուելով իմացուց թէ ինք Լայպթիզո մարզէզին յանձնած էր որ նոր դահլիճ մը կաղմէ, ասի իր բարեկամներով մէկտեղ զինքն հրատարելու ստիպած ըլլայ, բայց ինք ամենեւին չհրատարել, եւ որովհետեւ իր զօրքերէն թողնելու լքեալ է, երկիրը թող կու տայ կ'ըլլէ։ Ժողովուրդը փողոցներու մէջ պտրտելով «Կեցցէ Գաղղիա, կեցցէ Իտալիա», կը գոչէր։ Մեծ գուքը նոյն իրիկուն ժամը 6ին Պոլսնետ գնաց։ Խաբի լուրերը կը հաստատեն թէ անկէ Լոմպարտիա հասաւ եւ Վիեննա կը սպասուի։ Կաբոլէնեանք մեծ դքսին պաշտօնակալաց եւ զօրավարաց խոտացած են որ իրենց ապաստանական խորհուրդը չպաշտօնելու եւ յաղթուելու ըլլան, ետքը զիրենք Գաղղիայի բանակին մէջ կ'ընդունին եւ իւրաքանչիւրոց պատիւը կը պահեն։

Նոյն խոսովութիւնները պատահեցան եւ նոյն ապրտամբութիւնը յառաջ եկաւ նաեւ Մասսա, Գարրարա եւ Մոսեանայի մէջ, քիչ մը վերջը նաեւ Լուքալի մէջ։ Գրքերը թող սուին փախան։

Լուքալիները նոյն փորձն ընելէն ետքը՝ մարքերին փոխելով նորէն իրենց դքսոյն կողմը բռնեցին, ի բաց առեալ քանի մը պաշտօնակալներէն որոնք Սարտենիա անցան։

Նոյն տեսակ լուրեր Հոմոնայի տէրութեան մէջ ալ անպակաս են։ Գաղղիացիք իրենց զօրաց մէկ մասը նոյն քաղքէն հանեցին եւ հոն միայն 2000 հոգի մնաց։ Չասակի օրը կ'ըսէ Մարտիէր, Ս. Պետրոսի հրապարակի մէջ օրհնութիւն տուելու ժողոված բազմութիւնը «Կեցցէ Գաղղիա, կեցցէ Իտալիա», պուտուր սկսան։ Թէ եւ ապաստանութիւն մը չէրաւ բայց հոգիները շատ գրգռած են։ Ս. Լայրը փակուելու կը պատրաստուի բայց Գաղղիացիք վերջը կէս մը բռնած են, եւ միայն Գաղղիա փախչին իրեն թող կու տան։

— Գերմանիայի դոնշակցութեան ժողովի մէջ խօսուածին համաձայն Գերմանիա քիչ ատենուան մէջ դաշնակցութեան 10 գումարտակները պիտի կաղմէ, որոնցմէ 3ը Աւստրիայէն 3ը Պրուսիէն եւ 4ը մէկալ գերմանական դաշնակցութեան պիտի գողանան։ Գերմանիան չիրտար անտարբեր աչք տեսնել Գաղղիայի Լոմպարտիայի եւ Իտալիա մէջ ժողոված բանակը։ Աս յիշեալ տեղեաց մէջ Գաղղիա 21 վաշա ձիւնոր ժողոված է, նոյնչափ մ'ալ Գաղղիայի հիւսիսային կողմը պատրաստ կը կենայ։

— Բոլոր Աւստրիայի մէջ ժողովուրդը տէրութեան վիճակին վրայ մեծ գուժ ու սէր կը ցուցնէ։ Էրկիրն զիստուոր քաղաքներուն հասարակութիւններն իրենց ծախքովն ազատակամ ղեկնորներ կը ժողովին կը հազուեցնեն եւ կը կրթեն եւ տէրութեան ընծայել կ'ուզեն։ — Մասնաւոր ընկերութիւններ կը կազմուին գրամով ալ օգնութիւն ընելու համար։ Թորքաւի աղնուականներն պատերազմի համար հարկաւոր եղած ձիւնը իրենք իրենցմէ հոգալը վրանին առին։ Անանձնականը ոմանք ձի ոմանք գրամ կը մատուցանեն տէրութեան։ Աւստրիային գրեթէ ամէն քաղաքներէն կայսեր պատգամուրութիւններ կու գան եւ այսպիսի ճգնաժամի մէջ իրենց հաւատարմութեան գրքեր կը մատուցանեն։

— Կ'ըսուի թէ Ռուսաստան ալ Լիւտերո զօրաւարին հրամանատարութեամբ՝ Պետրապոլիսի սահմաններու վրայ երկու գումարտակ խաւրելու վրայ ըլլայ։

— Պերլին 5 Մայիսի։ Պատգամաւորաց այսօրուան նիստին մէջ արտաքին գործոց պաշտօնէան հետեւեալը խօսեցաւ։ Պատերազմին սկսելով, Իտալիայի հասարակութեան բոլոր փոթթը պարագիւրեալ։ Մենք ասոր վրայ կը ցաւինք, եւ մեր տէրութիւնն իր որոշմանց վրայ հաստատուն կը մնայ։ Մինչեւ հիմայ խաղաղութիւնը հաստատուն պահելու փոթթը հիմակ եւրոպական հասարակութիւնը պահելու պիտի գործառնէ։ Անոր համար մեր բոլոր զօրութեամբը պատերազմի ոտքի վրայ պիտի ըլլանք։



ԵՌՄՈՊԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 11.

1859

Բ. ՀՍՏՈՐ

ՃԱՆՈՑ ԽՂԻԿԸ ԿՅՄ ԳԻՊՈՒՐԿ

ԳՂՈՒԽ Ա.

Յիսկոյնի եւ իր վերջին տերը:



Իւնդերսթալ գեղը՝ Պրայդկաւին հաճոյարար կողմերը, Քրայպուրկէն քիչ մը հեռու, պղտիկ բայց գեղեցիկ հովտի մը մէջ կը հանգչի: Ո՛վ որ քիչ մ'ատեն Քրայպուրկ բնակած է, անոր՝ Վիւնդերսթալ ստուգիւ ծանօթ է,

որովհետեւ ամէն տարի Քրայպուրկի զուարթ բնակիչները, գլխաւորաբար ամառուան եղանակն հոն կ'անցընեն: Հոն դաղձողներն արեգական կիպիչ ճառագայթներէն զով հովանուով մը պաասպարողը մերձաւոր վարսագեղ անտառակն է: Աս անտառակին մէջ մտնողն, արդէն նոյնին մեկալ ծայրն՝ ան աղւոր գեղը կը տեսնէ: Հոս զբօսանաց ելողներուն առջին նկարչական վայրատեսիլ մը կ'երևէ: Գեղին ետեւի կողմը, լեռանց բարձր ու ցած գագաթները սիւրուն ժողովակ մը կը կազմեն: Ասոնց մէջ առաջին տեղին ունի Գիւպուրկէն կոչուած լեռն որ իր մամուռով ծածկած հսկայ գլուխն բարձրացուցած՝ հովտին վրայ կը ծիծաղի:

Աս հսկայածեւ եւ ժայռուա բլրան վրայ, որուն գահավէժ կողմերը խիտ մամուռով եւ բաղեղամբ ծածկուած են, շատ տարիներէ ի վեր Գիպուրկի սէգ ամրոցը կը բարձրանար: Ասի շատ դարերու յաղթանակած էր, եւ քանի մը դժբախտ ասպետաց եւ մուրթեալ ուխտաւորաց ապաւէն էր, եւ աղքատ ու նեղեալ անձանց ապաստանարան մը: Բայց հիմակ ան ժայռուա լեռան գագաթան վրայ, դիտողն մ'աչքը, ան երբեմն բարձրագլուխ ամրոցին՝ միայն քանի մը հետքը կը նշմարէ: Որովհետեւ նոյն տեղն ուր աս ամրոցն երբեմն կանգնուած էր, վայրենի թփեր ածած, եւ բլրան բոլորտիքը մայրեաց, կաղնեաց, ուրիշներու (հայնն աղածը) գեղեցիկ անտառներով շրջապատած է:

Ան բարձրավեղ ամրոցը շատ դարերէ ի վեր Գիպուրկի քաջ ասպետաց բնակութիւնն էր: Աս ասպետաց մէկն որ Վիւնդեր կը կոչուէր, ան է որուն անուամբը կոչուած էր աղնուական կուսանաց վանքն ու Վիւնդերսթալ անուամբ գեղը:

Գիպուրկի Վիւնդեր ասպետն առանց արուական ժառանգի վախճանած էր: Ինք մահուանէն քիչ մ'առաջ, իր երկու՝ Ատելհայտ եւ Պերդա դստերացը համար՝ հովտին մէջ՝ ուր որ հիմակ վանքն է, տուն մը շինած էր, ուր ասոնք աշխարհքիս աղմկէն հեռու բարի եւ հանդարտ կեանք մ'անցընել կ'ուզէին: Որովհետեւ իր երկու դստերքն իրենց մանկութենէն ի վեր վանական քաջուած կենաց մեծ յօժարութիւն ունէին:

Գիպուրկի մահուանէն անմիջապէս ետքը, երկուքն ալ աս տան մէջ քաջուեցան: Ասոր վրայ շատ չանցաւ, ուրիշ աղնուական աղջիկներ ալ մասնակից եղան ինչպէս էին, Գեբբէնպախ, Պլուսենէկ, Գլինկենպերկ, Սբիցենպերկ եւ Կերոլտսէկ:

Աս տունը՝ երեք տարի ետքը վանք մը կերպարանեցաւ եւ 1224ին նոյն վանաց բնակիչները Պերթոլտ Գենենպախ աբբային ձեռքէն Կիստերսականաց կանոններն ընդունեցան:

Վիւնդերին երէց գուստըրը Ատելհայտ՝ առաջին աբասուհին անուանուեցաւ: Անոր համար Ատելհայտ Վիւնդերսթալ վանաց իբր հիմնադիրը կը համարուի: Իր մարմինը՝ կապարեայ դագաղով վանքին եկեղեցւոյն մէջ կը հանգչէր, բայց վանքին ջնջուելէն ետքը ժողովորդապետական եկեղեցին բերուեցաւ. եւ աս եկեղեցին՝ քանի մը տարի յառաջ սյրելով. բոլորովին նորէն շինուեցաւ:

Որովհետեւ Վիւնդեր Գուպուրկին երկու դուստերքը զիրենք վանական կենաց տուին, անոր համար Ֆելդենպուրկն ու անոր հետ կից եղող մեծ կալուածն ալ Վիւնդերին մերձաւոր աղբականի մ'անցաւ, որ Հելուետիա՝ Գոկկենպուրկ դքսութեան մօտ՝ ամրոցի մը մէջ կը բնակէր: Աս ամրոցին վերջի ստացիչներն էին Կոթֆրիտ եւ իր Գուստ Գիպուրկ տղան:

Գուպուրկ Կոթֆրիտ իր ժամանակին քաջ ասպետներէն մէկն էր, եւ աս քաջ մարդը 15որդ գաւրուն վերջերը դեռ կ'ապրէր: Ասի գեռ 12 տարուան

տղայ եղած ատեն՝ ուրիշ պղտիկ դբոյ մը հետ որ Յովհ. Վեֆելը պուրկ կը կոչուէր, իբր աղնուական տղայ Մայնցի արքեպիսկոպոսին պալատն եկած էր: Հոն երկու պատանիք, նոյն ժամանակին համաձայն սքանչելի կրթութիւն մ'ընդունեցան եւ աղնուական ու քաջ երիտասարդներ եղան: Երկայն ատեն իրարու հետ ապրելով ու հաւասար սկիզբներու տէր ըլլալով, իրարու հետ ներքին բարեկամութիւն մ'ստացած էին: Արիւններու մէջ միշտ մեկտեղ էին: — Մէկը մեկային պաշտպան էր, եւ իրարու համար մահուան դիմացը երթալու պատրաստ էին:

Արկու երիտասարդներն ալ շատ անգամ կայսերական պալատի մէջ եղած նիդակախաղութեան մէջ անանկ քաջ հանդիսացան, որ բոլոր արքունեաց մտադրութիւնը վրանին ձգեցին եւ վերջապէս կայսեր սիրականներն եղան:

Յովհաննէս որչափ որ ալ քաջ մարտիկ եւ արի երիտասարդ ալ էր նէ, Արթֆրիտ ասպետական քաջութեանց մէջ զինքը կը գերազանցէր: Իր մարտը կրծոցը մէջ արի, հաւատարիմ եւ արդար սիրտ մը կը բաբախէր: Իր բարի զգածմունքն Աստուծոյ ու հայրենեաց, ճշմարտութեան եւ առաքինութեան փութովը կը տոչորէր: Արօնի, եկեղեցւոյ եւ տէրութեան համար ունեցած փոյթը միշտ սուրբ էր, եւ նոյն ատենուան գերմանական ասպետաց մէջ այնչափ յաճախ եղած անամութիւններէ բոլորովին հեռու:

Արթֆրիտ՝ իր ասպետական պատիւն իր բոլոր կենացը մէջ չարատեց: Ինք նոյնն՝ աշխարհքիս մէջ ամէն բանէն՝ ստացուածքէն նաեւ կենանքէն ալ վեր կը դասէր: Արնար մարդ անոր ասպետական խօսքին վրան աւելի վստահել քան թէ հիմակուան քսան երդմանց: Ամրոցներ ու վանքեր յափշտակելու կամ թշնամիէ մը վրէժ խնդրելու պատերազմ մ'եղած ատեն, ինք իր սուրբ պատենին մէջ կը թողուր եւ իր ամրոցին մէջ խաղաղ կը նստէր: Բայց թէ որ նոյնն Աստուծոյ փառաց եւ սուրբ կրօնին համար, կամ հալածուած անմեղի մը համար կ'ըլլար, արիութեամբ սուրբ կը քաշէր, ասպետօրէն կը պատերազմէր, ընչից, արեան եւ կենաց չէր խնայեր:

Արթֆրիտ իր պատուական ծնողաց մահուանէ ետքն՝ ամուսին մ'առաւ, որ կայսեր Հապրսպուրկեան տնէն եւ առաքինի աղջիկ մըն էր:

Արթֆրիտին ամուսինը Աերդրուտա՝ իրեն արժանի ամուսին, սքանչելի մայր եւ տանտիրին մըն էր: Ինք ան ամէն առաքինութիւններն ու առաւելութիւններն ունէր, որոնք կնիկ մ'աղնուական մարդու մ'արժանի կ'ընեն եւ կը սիրցընեն: Երկրի վոյ իր մեկհատիկ երջանկութիւնն՝ երկանը եւ որդւոյն հաւատարիմ սէր ունենալու վոյ գրած էր: Ամենամեծ ուրախութիւն կը զգար երբոր զուրիշը կ'ուրախացներ կամ երջանիկ կ'ընէր: Անոր համար շատ անգամ՝ զուրիշն ուրախացնելու կամ մեկու մը բարիք ընելու համար, ինք զինքը կը մոռնար: Իրեն համար չկար ճշմարիտ ուրախութիւն մը, որուն ամուսինն ու տղան մասնա-

կից ըլլալ չկրնային: Արչափ անգամ որ իրենները ուրախալի գործքով մ'ուրախացնելու յաջողութիւնը կ'ունենար, իր աղնու սրտին մէջ մեծ գոհութիւն կը զգար: Ամէն ատեն տնական հանդարտ ուրախութիւններն, արտաքին աղմկաւոր զուարճութիւններէն վեր կը դասէր: Աերդրուտա՝ բնաւ տեղ մը այնչափ սիրով եւ ուրախութեամբ չէր գտնուեր, որչափ տան եւ ընտանեաց գոգին մէջ: Շատ քիչ դուրս կ'ելլէր, եւ ան ալ միայն բարիք ընելու:

Վանի անգամ որ Գիւպֆելը կենէն հովտի մէջ կ'իջնար, կամ աղքատաց տնակները կը մտնէր, կամ Ս. Վալենդինին ուխտատեղին կ'երթար եւ կամ Աիւնդերսթալին վանքն այցելութիւն կ'ընէր: Ար որ կ'երթար օրհնութիւն կը բերէր: Աարը հովտին մէջ աղքատ չկար որուն ողորմութիւն ըրած չըլլար, կամ դժբախտ մը զօր մխիթարած չըլլար: Անոր համար բոլոր շրջակայ տեղեր Արքայաց մայր անուամբ ծանօթ էր: Աս աղնուական տիկինն իր բարի գործոցը վարձքն ու ամուսնական կենաց հանդարտիկ երջանկութիւնը կը վայելէր: Քանի որ կը տեսնէր թէ իր մեկ հատիկ եւ սիրելի զաւակը Գունո, բարեպաշտ եւ առաքինի կ'ըլլար, այնչափ իր երջանկութիւնը կ'աւելնար:

Իսկ Գունո բարի եւ անմեղ մանկիկ մը եւ հօրը հպարտութիւնն ու մօրն ուրախութիւնն էր: Գեղին բոլոր բնակչացը սիրելի էր, եւ զինք ճանչցողը կ'ըսէր թէ «պղտիկ Գունոն գեղեցիկ եւ հրեշտակի պէս բարի տղայ մըն է»:

Գ. ԱՌԻՒ Բ.

Գաղտնի դատաստանը:

Չմերուան գիշեր մը, Արթֆրիտ եւ Աերդրուտա՝ իրենց Գունո զաւակին հետ՝ որ հիմակ տասուերկու տարեկան յուսալից տղայ մ'եղած էր, տաքուկ վառարանին քով՝ տխուր նստած էին: Արթֆրիտ պատմութիւններ կը պատմէր, մեկայնէն ալ մտիկ կ'ընէին, եւ բոլոր պատմութիւնները պատերազմներու, նիդակախաղութեանց եւ մենամարտութեանց վոյ էր: Եւ որչափ որ պատմողն իր պատմածներուն մէջ եւ ուսնողը կ'աւելնար, այնչափ ալ մտիկ ընողները սիրով կը լսէին: Իսկ Գունո՝ որ ասանկ բաները մեծ յօժարութեամբ կը լսէր, անանկ մտադրութիւն կ'ընէր որ մըրընին մըրնջելուն եւ հին Գիպուրկին աղեղնաձեւ ճամբաներուն մէջ՝ հովին գաղանանալուն եւ ոչ միտ կը դնէր: Մէյ մ'ալ յանկարծ անանկ զօրաւոր հով մը փչեց որ Գիւպֆելը շարժեցաւ եւ ամրոցը կը տատանէր:

«Ո՛հ, տէր Աստուած, աս ինչ է», գոչեց Աերդրուտա. «անշուշտ գետնաշարժ մըն էր», պատասխանեց Արթֆրիտ. «եւ ասով ամուսինն ու տղան հանդարտեցուց: Ասոր վոյ Արթֆրիտ պատուհան ելաւ եւ խոր մութ գիշեր ատեն պատուհանէն դուրս կը նայէր: «Գուրսը զարհուրելի մըրիկ ու հով կայ», կ'ըսէր. եւ «կը ցաւիմ ան խեղճ մարդիկներուն, որոնք

այսպիսի օգոյ մէջ ապաստանարան մը չունին. եւ պարտաւորած են բաց օգի մէջ մնալու: Ստուգիւ եւ ոչ անասնոյ մը կը բաղձայի աս դժբախտ վիճակը: Ըստ ամենայնի այսպիսի մրրիկ մ'ալ եղաւ իմ հօրս կենդանութեան ատեն, երբոր ինք գրեթէ այս ժամուս մէջ, անակընկալ տուն հասաւ: Ինք դրսի օգոյն պէս մրրիկից եւ զրահապատ ներս մտաւ, բարկութեամբ դիմակն ու սուրը սեղանի վրայ նետեց: Ես ու մայրս կ'ուզէինք անոր թեւերուն մէջ նետուիլ, բայց ինք թեւերը իրարու վրայ դնելով, ետքը ձեռնամած գոչեց. «Սիրելի ամուսին եւ սիրուն տղաս, ձեռքերնիդ խաչաձեւ՝ երկնից արդար Աստուծոյ աղօթք ընէք: Լսեցէք մէջ մը սա մրրիկն ինչպէս կը մեռնէ, հովերն ինչպէս կը գազանան: Տարրներն իսկ, մարդկան՝ յերկինս աղաղակող անիրաւութեան դէմ կը դառնան: Նոր պատահած զարհուրելի դէպքի մը վրայ երկիրն ու երկինք միատեղ դէմ կ'ապստամբին: Թոյլ տուէք ինձի որ քիչ մը հանգչիմ, եւ ետքը ձեզի զարհուրելի բաներ ունիմ պատմելու»:

«Հայրս ասանկ կը խօսեր եւ աչքերէն արտասուք կը թափէր: Մայրս ու ես կը դողալինք որովհետեւ՝ հայրս այսպիսի վիճակի մը մէջ դեռ տեսած եւ այսպէս խօսիլը լսած չունէինք: Ես նոյն ատեն, սիրելի Գուճո քեզմէ քիչ մը պղտիկ էի: Սիրելի հօրս կը հարցնէի՝ թէ արդեօք մէկը զինքը վշտացուցած է, ասպետ մը կամ առանձնական մ'իրեն բան մ'ըրած է»:

«Չէ, սիրելի զաւակս, ինձի չէ. այլ այնպիսի մարդու մը մեծ չարիք մ'եղած է զոր ես իմ անձիս պէս կը սիրեմ», Եսպէս պատասխանեց հայրս եւ մօրս ու ինձի հետ հոս աս տեղս տաք կրակարանին քով նստեցաւ: Հոս իմ նստած տեղս հայրս նստած էր, իսկ ես ու մայրս հոն նստած էինք ուր հիմայ դուք:

«Կերմանիայի ծաղիկն եւ Գերմանական ասպետութեանց պարծանքը, Ոթոն ֆելդենէկն՝ ալ չկայ», Եսպէս կը սկսէր հայրս իր պատմութիւնը: «Իր ամբողջ հրոյ ճարակ եղաւ եւ մէկհատիկ զաւակն, որուն վրայ մեծամեծ յոյսեր ունէինք եւ հօրը ձիջդ պատկերն էր, աւերակաց տակը թաղուեցաւ: Ո՛հ, Տէր Աստուած դուն աս անգթութեանց վկայ ես, եւ ստուգիւ գայ պիտի օր մը եւ վրէժգ պիտի առնուս: Երեւակայէ մէջ մը, սիրելի Ատիլհայտ, ասի մօրս անունն է, անաստուած եւ արիւնկզակ Ֆեֆէն (գաղանի գատաստանը), զքաջ Ոթոն առանց յանցանքի դատաստանի հրաւիրեց, եւ որովհետեւ Ոթոն ֆելդենէկ չգնաց, աւաղակութեամբ վրան յարձակեցաւ ու զինքն ու որդին սպաննեց եւ ամբողջ աճիւն դարձուց: Ոթոն, Ոթոն. ազնիւ բարեկամ. դուն հիմայ վերն, Աստուծոյ եւ քու սիրելի որդւոյդ քովն ես: Գունն սիրելի ամուսինդ ալ, զոր մահը քեզմէ տարածամ յափշտակած էր նորէն գտար: Բայց քու բարեկամներդ հոս մնացին, անոնք զքեզ կու լան, եւ եթէ որ Աստուծոյ կամքն է, օր մը քու մահուանդ

վրէժը պիտի առնուս: Այո՛. երկայն ատեն ասանկ չեղնար մնալ, արդար Աստուած մը, երկայն չ'սպասեր — վրէժխնդրութեան ատենն ու արդար հասուցում մը, ստուգիւ հեռու չէ»:

Հայրս պատմութիւնն ասով լմնացուց եւ ինքն ու մայրս կու լային, որովհետեւ երկուքն ալ զՈթոն ֆելդենէկը շատ կը սիրէին: Բայց հօրս սխալմունքն ան էր, որ Ոթոնին տղան մեռած կը համարէր: Անի մեռած չէր, տան հաւատարիմ ծառայ մը, բոցերուն մէջէն զինքն ազատած եւ Վալտերի ամբողջ տարած էր: Էտմունտ Վալտերն բարի ու քաջ ասպետ մըն էր, ինք զտղայն իբր իր որդին կըթած եւ ետքէն իր մէկհատիկ դստեր փեսայ ըրած էր: Հիմակ անի երջանիկ ամուսինն ու բարեբախտ հայր մըն է: Ես զինքը Վիէննա կայսերական նիդակախաղութեան մէջ տեսայ եւ անոր բարեկամացայ: Ազնուական երիտասարդ մը ու քաջ պատերազմող է, եւ Մաքս Վալտերն կը կոչուի: Ըստ ամենայնի նոյնը տեսայ իրեն վրայ, ինչ որ հայրս Ոթոն ֆելդենէկին վրայ կը պատմէր: Թէ արդեօք հայրս, Ոթոնի որդւոյն կենդանի ըլլալն իմացած է թէ չէ, չեմ գիտեր, բայց աս միայն գիտեմ որ մայրս շատ անգամ ինձի կ'ըսէր. «Կոթիքիտ, չեմ գիտեր ինչ բան է որ մեր հայրն իր զուարթութիւնը շուտով նորէն ստացաւ, եւ Ոթոն ֆելդենէկին վրայ բառ մ'ալ չ'իզուցեր: Ապահով եմ որ զանի մտնցած չէ, որովհետեւ զանի որջափ սիրելը գիտեմ: Անշուշտ սրտին մէջ աս նկատմամբ գաղտնիք մ'ունի, բայց չեմ կրնար իրեն հարցնել. որովհետեւ իր ասպետական պատիւը վտանգի մէջ ձգող գաղտնութիւնները, նոյն իսկ ամուսնոյն ալ չ'պատմեր»:

Արնայ մօրս զրուցածն եղած ըլլալ, բայց հայրս բոլոր կենացը մէջ ասոր նկատմամբ բերնէն խօսք մը չ'հանց: Իր գաղտնիքովն իբր բարի ու պատուաւոր մարդ մեռաւ:

«Բայց աս անաստուած Ֆեֆէն ո՞վ է», հարցուց Գուճո հօրը, «որ զՈթոն ֆելդենէկն սպաննեց եւ ամբողջն այրեց: Գեռ աս անգութ Ֆեֆէն կ'ապրի, այր է, կնիկ է, Բնչ է: Ասպետները դեռ իրմէ վրէժ չ'առին: Չէ նէ յաներեւոյթս գործող պարիկ (փեֆէն) մըն է»:

«Չէ, սիրելի որդեակ, պատասխանեց հայրը ծիծաղելով, երբ մայրն ալ կը ծիծաղէր. «Ֆեֆէն ոչ կնիկ է եւ ոչ ալ պարիկ. բայց քան զպարիկն հըրագոյն է, ինչպէս որ պարիկներուն առասպելներէն գիտենք: Ֆեֆէն դեռ կ'ապրի եւ բոլոր Գերմանիային վրայ կը գազանանայ: Խոհեմ մտածող Գերմանացիք դեռ աս բանս երկրին վրայէն չ'ըրցան ոչընչացնել: Բայց պիտի գայ ատեն մը, որուն մէջ զանի ոչնչացընելը պիտի յաջողի. որովհետեւ երկնից վրայ արդար Աստուած մը կայ: Ես գուցէ չեմ տեսներ, բայց դուն սիրելի Գուճո, դուն պիտի տեսնես: Ես քեզի գաղանի Ֆեֆէն վրայ դեռ բան մը չ'պատմեցի, որովհետեւ աս փափուկ հասակիդ մէջ զքեզ չար աշխարհքի մը հետ ծանօթացընելը խոհեմութիւն չէի

սեպած: Բայց որովհետեւ հիմակ անանկ հասակ մ'ունիս որով շատ պիտի չանցնի եւ աշխարհքի իրաց մէջ պիտի մտնես, կրնաս, մանաւանդ թէ պէտք ես աս գաղտնի ֆեֆէն ինչ ըլլալն իմանալ:

Ֆեֆէ բառը սաքսոնիական ֆեֆէֆէ բառէն յառաջ կու գայ եւ կը նշանակէ հալածել, արտորել կամ արտաքոյ օրինաց հրատարակել: Յառաջուան աւտեններն, երբ որ դատաստանարաններ չկային, պատուաւոր ասպետներ իրարու հետ միաբանեցան եւ գաղտնի դատաստան մը կազմեցին, որուն առջին ան յանցաւորները կ'ելլէին որոնք աշխարհքի առջին անպատիժ կը մնային: Աս յանցաւորներն իրենց արժանաւորութեան համաձայն կը պատժուէին, եւ ասով այնպիսի չարագործութիւններ կը խափանուէին, որոնք կրնային ըլլալ թէ որ աս գաղտնի դատաստանը չըլլար: Աս դատաստանին թէ տեղն ու թէ դատաւորներն անձանօթ կը մնային: Այսպիսի առաջին գաղտնի դատաստանը Վէսթֆալիայի մէջ դրուեցաւ, ուստի որ նաեւ Վէսթֆալիայի կամ Գաղտնի ֆեֆէ Կապաստան կոչուեցաւ:

Այսպիսի ֆեֆէներ հիմայ Գերմանիայի մէջ շատ կան: Բայց յառաջուաններուն պէս չեն, եւ զարհուրելի բաներ են: Յառաջուան ատենը ֆեֆէ դատաւորները Գերմանացի ասպետաց ամենէն աղնիւներն էին, իսկ հիմակ անոնց դիրան է: Աս դատաստանարաններէն ամենէն աւելի անգութներն ու վնասակարները Արենսպէրկի, Սոէսթի, Ուննայի, Տէրմուտի եւ Վեֆէրպուրկիներն են: Սիրելի Գուեո հիմայ գեռ բան մը չես հասկընար, բայց ատեն պիտի դայ որ Գերմանիայի ամէն քաջ ասպետաց հետ աս գաղտնի ֆեֆէն դատաւորաց անընդհատ անգութութեանց եւ արիւնկըզակ գործոց վրայ պիտի գանդատիս:

Գեռ պատմեմ քեզի թէ աս ֆեֆէ դատաստաններն ինչպէս հաստատուեցան եւ հիմակ ինչպէս են: Ֆեֆէ դատաւորներն ասպետներէն կ'առնուին: Իրենց նիստերու տեղը աչառ ֆեֆէ կը կոչուի, իսկ նիստի մէջ նախագահութիւն ունեցողները Գաղտնիք: Ո՛վ որ գահատէր ըլլալ կ'ուզէ, կամ իշխան եւ կամ ազատ դուքս մը պիտի ըլլայ: Յառաջագոյն ասանկ էր, բայց հիմակ աս ճշգրութիւնները չկան: Ասոնք նաեւ դատաստանարանի ծառաներ ալ ունին: Բայց դատաւորներն ու ծառաներն անձանօթ կը մնան: Հիմայ Գերմանիայի մէջ հազարաւոր ասանկ մարդիկ կան: Ասոնցմէ մարդ չիկրնար զբուշանալ, որովհետեւ ամէն տեղ ընկերութեանց մէջ կը մտնեն կ'ելլեն եւ ո՛չ որ զիրենք իբր այսպիսի կը ճանչնայ: Բայց իրենք մէկզմէկ որոշ նշանով եւ նշանաբանով մը կը ճանչնան, զոր ես, ինչպէս նաեւ իրենց ժողովին մասնակից չեղողները, չենք գիտեր: Միայն իրենք գիտեն եւ կը հասկընան եւ անոր համար Գաղտնիք ալ կը կոչուին: Գիտցածնին լռելու համար զարհուրելի երգմամբ կապուած են: Երգման ձեւն ես չեմ գիտեր բայց քստմնելի բան մը պիտի ըլլայ: Որովհետեւ նոյն իսկ երգման ձեւը, չգիտցողներուն գաղտնիք մը

կը մնայ: Օր մը, ասպետ մը կը պատմէր թէ հոն պատահածները ու տեսնուածները զարհուրելի են: Աս մարդը երեք անգամ ետեւէ ետեւ առանց պատճառը գիտնալու նոյն դատաստանին կանչուած է: Հրաւերը գաղտնի եղած է: Օր մը ամբողջն դրան վրայ կպցուած մագաղաթի թերթ մը տեսուած է: Անոր վրայ խաչաձեւ երկու դաշոյններ նկարուած էին, եւ ամէն մէկուն վրայ երեք երեք հատ խաչեր փորուած: Աս դաշոյններուն մէջ տեղը գրուած էր հրաւերը: Երրորդ եւ վերջին հրաւերի մէջ սպանալիքը դաշոյնով, սրով ու հրով էր, թէ որ աս վերջի հրաւերն ալ նախատելով, երեւնալու չըլլար: Ծանուցման մէջ, տեղն ալ որոշուած էր, ուր կէս գիշերին պիտի գտնուէր:

Երրորդ հրաւերէն ետքը, որոշեալ ժամունը ըսուած տեղը գտնուեցաւ: Աս տեղն իր ամբողջն երեք ժամ հեռու եւ անտառային տեղ մըն էր: Ինք մինչեւ հոն ձիավարած էր: Եւ հոն երկայն ատեն սպասել հարկ չեղաւ, քառորդ մը ետքը երկու զրահաւորեալ մարդիկ ձեռքերնին մերկ սրով, երեսնին գոց, ձիավարելով եկան: Առութեամբ անոր սուրն առին, աչքերը կապեցին եւ ձիուն սանձը բռնելով առին տարին:

Ինք ուր երթալը չէր գիտեր, միայն այնչափ կը զգար որ տեղերն երթալով կը վայրենանային եւ ճամբ բան խորտուբորտ կ'ըլլար: Գրեթէ երկու ժամու չափ քալելէն ետքը յանկարծ կեցան: Չիերէն վար իջան եւ զանոնք ծառի մը կապեցին եւ նեղ ճամբէ մը, խիտ մաքառներու մէջէն ոտք կ'երթային: Քառորդ մ'ասանկ ճամբայ ընկէն ետքը, անձանօթները կեցան, ասպետին աչաց կապը քակեցին, եւ ստորերկրեայ կամարաւոր տեղւոյ մէջ էին: Երկու դիմակաւորեալները ջահերով առջեւէն կ'երթային, եւ շատ անցքերէ անցնելէն ետքը, բազմաթիւ ճրագներով լուսաւորեալ սրահ մը մտան: Հոն ամէն տեսնուածները ստակում կը բերէին: Սրահին մէջ տեղը սեւ լաթերով ծածկուած խորան մը կար: Խորանին վրայ խաչելութիւն մը, որուն մէկ կողմը սուր միւս կողմը դաշոյն կը կենար: Հոս ասպետն ստիպեցին որ ծուկը գնէ աղօթէ, եւ անով խիտ հարցափորձի մը պատրաստուի:

«Ի՞նչ ո՛հ», կ'ըսէր ասի պատմող ասպետը, «աս սարսափման վայրկենի մէջ աղօթել չէի կրնար: Ամուսինս ու տղաքս կը մտածէի, եւ երբոր միտքս ան ալ եկաւ թէ հաւանականաբար զիրենք ալ պիտի չտեսնեմ, ճակտիս վրայէն մահուան քրախներ կը վազէին»:

Իսկ ճ' ասպետն աս սրահէն ուրիշ սրահ մը տարուեցաւ որ նուազ լուսաւորեալ էր. եւ ճամբան հարիւրէն աւելի մեռելոց գանգեր տեսաւ: Մահուան սարսափը բոլոր անդամները վրայ տիրեց: Այսպիսի սպանութեանց վիճի մէջ, ինք իր բոլոր ասպետական սրտոտութիւնը կը կորսնցընէր, թէ որ անմեղ խիղճն, արդար եւ ամենակարող Աստուծոյ մը գոյութեան խորհուրդն իրեն քաջալերութիւն չտար: Առաջնորդ-

մասը ծառերու վրայ եղածներն ուտելով կը հանեն: Ոմանք ալ աս միջատներով բեռնաւորած ստորերկրեայ ճամբու մը մէկ ճիւղին կը հասնին, որն որ իրենց բոյնին կը տանի, ու հոն տեղս զանոնք կ'ուտեն իբրեւ թէ իրենց բնակարանին մէջն են. բայց երբ որ զանոնք իրենց բոյնը տանել բաղձալու ըլլան, անարգել առանց ուրիշ միջիւնէ մը տեսնուելու, կամ վտանգի մը տակ ինչալու կը տանին: Կարմիր, մոխրագոյն միջիւնները, եւ ուրիշ մէկ փոքր տեսակ մ'ալ միշտ աշնան, ձմերուան ու գարնան ատենները պատրաստ բազմաթիւ տերեւոջիւններ կ'ունենան. ուստի եւ ասկից կը տեսնուի, որ տերեւոջիւնները միջնոց ընտանի անասուններն են, որոնք իրենց բնակարանները կը ժողովն ինչպէս որ մենք մեր ծառայութեան համար եղած անասունները մեր մօտերը կը պահենք: Մեր իշխանութեան տակ ինչպէս անասունները մարդուն ձայնը կը ճանչնան. կ'երեւայ թէ տերեւոջիւններն ալ միջիւնին լեզուն կը հասկընան, ու անոնց կերակրողն ալ կը սնանին, : Հուպէր մինչեւ ան աստիճանի ալ կը հասնի, որ կը պաշտպանէ ալ, թէ միջիւնները աս միջատներուն համար փարախներ ու արգելոցներ կը շինեն, ու ձմեռ գալու ըլլայ զանոնք մէջը կը քշեն կը պահեն:

ՐՈՎԵՆԻԿԱՌԻՐԻՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԵՐՈՒՆԵՍԻՑ

Ճարտարապետութեան վրայ:

Ճարտարապետութիւն (architecture) բառով ընդհանրապէս շէնք շինելու արուեստը կ'իմացուի: Աս իմաստով ճարտարապետութիւնը շատ հին է, որովհետեւ մարդիկ շատ վաղուց սկսած իրենց բնակարաններ կառուցանել իրենք զիրենք օգին խտուածութեան պահպանելու համար: Բայց երբ որ հետզհետէ աս արուեստը հանգստութեան ու գեղեցկութեան միտ դնելով, կատարելագործուելու սկսաւ, ան ատեն ինչ մը կանոններ յառաջ եկան նոյն շէնքերն աւելի գեղեցիկ ու աւելի յարգարուն կազմելու, որ այսօրուան օրս ճարտարապետութիւն որ կ'ըսուի, հինգ ընկալելալ ճարտարապետական ոճերէն մէկուն համաձայն հրապարակական ու առանձնական շէնքեր շինելու արուեստը կ'իմացուի: Շատ անգամ նաեւ խոսն ոճով ալ շէնք կը շինեն, այնպէս որ երբեմն ամէն հինգ ոճերն ալ մէկ շէնքի վրայ կը գործածուին:

Ճարտարապետութիւնն երեք գլխաւոր մասերու կը բաժնուի, այս ինք բաղաբական, զինուորական ու նաւական ճարտարապետութիւն:

Քաղաքական ճարտարապետութեան վրայ:

Քաղաքական ճարտարապետութեամբ կ'իմացուի, ճարտարապետութեան ան բաժանումը, որն որ կը սորվեցընէ թէ հասարակ տուները, պալատները, տաճարները, կամուրջները, եւ այլն ինչպէս պէտք է շինել:

Ամենէն հին հողակապ շէնքերու յիշատակարանները եզրկոտայրոցն է. իրենց ձեւին ու զարդուն մէջ պարզ, բայց զարմանալի մեծութեամբ ու հաստատութեամբ, որոնք հազարաւոր տարիներ կը դիմանան:

Յոյները, բնութենէ աղիւ զգածուժ ու բարակ ճաշակ ունենալով, առաջին եղան աս արուեստին ուղիղ կանոններն ու շինուածոց ճիշդ չափակցութիւնն աղէկ ըմբռնելու: Հռոմայեցիք աւելի չափազանց շուայութեան յարգ կ'ընծայէին, որն որ շատ անգամ զեղխութեան կը տանէր: Արաբացոյց վաւժուուն երեւակայութիւնը ամենէն հաստատուն կանոնի մը տակ ինչալ շէնք ուղեք, անոր համար ալ իրենց ճարտարապետութեան ոճը անտրորական ու սեպհական բան մ'ունի: Ասկէց

յառաջ եկաւ Գոթացի ճարտարապետութեան ոճը, որուն ամենամեծ յարգը իր աշխուածութիւնն է:

Յունական ճարտարապետութիւնը՝ բարձր եղանակաւ մը չափակցութեան գեղեցկութիւնը՝ ձեւին գեղեցկութեան հետ կը միացընէ: Ամէն տեղ անոնց նմանելու կը ջանան: Իւ որովհետեւ հիմնական սովորութիւններն ու գործածութիւններն յունականէն շատ տարբեր են, անոր համար աս նմանութիւնը քիչ մը չափաւորութիւն կը կրէ, որով նոր ճարտարապետութիւնը Յունաց ու Հռոմայեցոց հին ճարտարապետութեան կը զանազանուի:

Յառաջուան մարդիկ օղին խտուածութեան դէմ, խիւղերու ու խուռոջներու մէջ ապաւեն կը փնտուէին, եւ աս խիւղերն ալ ծառի ճիւղերով կը շինէին: Ճարտարապետութիւնը կը ջանար աս յառաջուան բնակարաններուն նմանիլ ու զանոնք գեղեցկացընէ: Ուստի եւ խուռոջներուն անձեւ ծածկերը ձեւաւոր ու չափակցեալ կամարներու փոխուեցան, խուռոջներուն մեւտքը՝ դռներու, փայլերուն պատուածները՝ չափակցեալ պատուահաններու: Խիւղերուն տանիքը վերցընելու համար ծառի ճիւղեր կը գործածուէին, վերջէն ժամանակաւ սիւներն ելան, որոնք հիմակ մեր եկեղեցիներն ու պալատները կը զարդարեն, եւ այսպէս հինգ սիւներու ոճերն յառաջ եկան: Արուեստը տանեաց դուրս ելած մասերը զարդարուն քիւերու փոխել, ծողերուն ծայրերը՝ որոնք յարկը վեր կը բռնէին, քիւերուն մոյթերուն, ու անտաշ ցանկերը ցցապատուէնէն: Ճարտարապետութիւնն ամբողջ առեալ իր նախապատկերէն այնչափ հեռացած է, որ նորագիւտ արուեստ մը կրնայ համարուիլ:

Միւներուն ոճը շէնքի մը ամենագեղեցիկ զարդը կը կացուցանէ: Իւրաքանչիւր ոճն երեք մասերէ կը բաղկանայ, Պատուանդան կամ Խարիսիս, Միւն ու Խոյակ: Ճարտարապետութեան աս ոճն ալ խիւղերէն առնուած է: Խիւղերը ողորդէն պաշտպանելու համար, բարձրացած հողէ կամ քարէ խորիսիւներու կամ հիւնքու վրայ կը կառուցանէին: Աս խարիսիւներուն չորս կողմը քերաններ կը դրուէին, որոնք բոլոր շէնքը շարժապատելով, տանիքը հաստատուն կը բռնէին, եւ անձրեւին հոսանքներէն շէնքը կը պահպանէին: Աս տանիքը կամ յարկը դարձեալ հորիզոնական մոյթերու վրայ կը կենար, որոնք գերաններով հաստատուած էին: Աս կոշտ նախապատկերէն՝ կամայ կամայ կատարելագործուելով ու գեղեցկանալով յառաջ եկան, խարիսիք սիւնն ու խոյակը, մէկ խօսքով սեանց ոճը:

Հինգ այլեւայլ սեանց ոճեր կան, այս ինքն, Կարուրիացի կամ Գոսկանացի, Գորիացի, Յունիացի, Կորնթացի ու Խառն ոճեր:

Երբեքայի ոճն ամենէն պարզն է, սեանց բարձրութեան չափն է տրամագիծն եօթն անգամ առնուած:

Գորեպոյի ոճին երկու գլխաւոր յատկութիւններն են իրենց հաստատութիւնն ու աշխուածութիւնը: Միայն աս ոճին մէջ խոյակը առանձին սեպհականութիւն մ'ունի: Այս ինքն խոյակը Ապոլոնին քնարին նմանութիւն մըն է, զորն որ Իբէիէֆ կ'անուանեն, ու քիւն վրայ կը դրուի: Գորիացի սեան բարձրութիւնը՝ ութն անգամ առնուած տրամագիծին հաւասար է:

Յունացի ոճը Գորիացի ոճին պարզութեան ու կորնթացի ոճին փառաւորութեան միջինն է: Իր իրական տարբերութիւնը սեանց գլուխը զարդարող խղճնաձեւ անտերեւ զարդերուն վրայ կը կայանայ: Աս ոճին՝ սեան բարձրութեան հետ ունեցած համաստութիւնը, անոր տրամագիծին ինն անգամ առնուածին հետ հաւասար է:

Կորնթացի ոճը մէկալ հինգ ոճերուն ամենէն աղինն ու գեղեցիկն է: Իր վայելչութիւնը՝ յունական ճարտարապետութեան ամենաբարձր աշխուածութեան ցոյցն է: Միւներուն բարձրութիւնը, տրամագիծին տասն անգամ առնուածն է: Խոյակներուն զարդն ամենէն հարուստն է. երկու կարգ տերեւներով ու տասնութեց խղճնաձեւ զարդերով զարդարուած են: Հարստութիւնն ու փառաւորութիւնն աս ոճին նկարագիրներն են:

Խառն ոճը, որոշ նկարագիր մը չունի, եւ ոչ ալ առանձին համամաստութիւն մը: Տրամագիծը տասն անգամ առեալ իր բարձրութիւնը կու տայ: Աս ոճը կը ծանցուի, Կորնթացի խոյակներուն տերեւներուն կից եղած չորս Յունիացի խղճնաձեւ զարդերէն:

Ուրիշ մասնաւոր ոճ մ'ալ կայ, սրն որ գեղջկական կր- նայ անուանուիլ, բայց առանձին ոճ մը չիկազմեր, միայն ճինգ ոճերուն մէջ կրնայ գործածուիլ: Ասոր նկարագիրն ան է որ սիւները անկոփ քարերէ են, ու շատ բիրտ գործուած, եւ սիւ- ներն ալ դուրս կախուած սայլածեւ քարերէ են: Աս ոճով շինուած շէնք հատ մը Փարիզի մէջ Լուքսեմպուրկեան պալատն է, երկրորդն ալ Փարիզի մէջ Վիլլիգին պալատը:

Ուսողական գիտութիւններն ու գծագրութեան արուես- տը, ճարտարագետի մը համար մարդկային գիտութեանց երկու անհրաժեշտ հարկաւոր ճիւղերն են: Գլխաւորաբար ճարտարա- պետ մը թուղթի վրայ գծագրուած շէնք մը, կրօք շինելու ու ընկնցընելու գիտութիւնը պէտք է ունենայ: Միայն գործնա- կան ճարտարագետութեան ճիշդ գիտութիւնը կրնայ իր գործ- քերուն նոյն հաստատութիւնն ու ամրութիւնը տալ, որոնք իրեն թէ յաջողաց մեծ համբաւն ու թէ՛ ժամանակակիցնե- րուն վստահութիւնն ու համարումը ստանալ կու տան, եւ այս- պէս քաջ ճարտարագետի մը կեանքն ու հարստութիւնը իր գիտութեան կախում ունի:

ՄԱՆՐԱՆՈՒՐՔ ԵՒ ԶՈՒՍՐԺԱԼԻՔ

Բնական երևույթներ:

— Ապրիլի 21ին իրիկունը տեսնուած հիւսիսային ու հրե- ղէն գունդերն Վիեննայի բոլոր բնակչաց սքանչել տեսարան մ'եղաւ: Արդէն իրիկունը ժամը 8ին երկնից հիւսիսային կողմը լուսոյ մէջ էր, ժամը 9էն ետքը նոյն լոյսն երկու գլխաւոր մա- սերու բաժնուցեալ որոնց մէկը վարդագոյն էր, մեկը որդան կարմիր (բարձր), ժամը 9¹/₂ին երեւոյթը հսկայ սպակի մը ձեւն առաւ եւ շքեղ կարմիր գոյն մ'ունէր: Ժամը 10ին մտն մէջ տեղը խոշոր ու դեղին գունով հրեղէն գնդակ մ'ինկաւ եւ պրակին դեղեցկութիւնը վայրկեանապէս աւելցուց եւ ետքն ամէն բան մարեցաւ:

— Նեպոլէոն Ապրիլի 5ին կը գրեն որ Վետուզ հրա- բուխ լեռը Բորդիէին Սան Տորիս արուարձանին կը սպառնայ: Չմտնուին ի վեր դուրս պորտկաջող քառն, յանկարծ դէպ ի աջ ուղղութիւն մ'առաւ, թէ եւ դանդաղ կը շարժի բայց բռնած ուղղութիւնը շատ վտանգաւոր է:

— Սիենայէն Ապրիլի 13ին կը գրեն թէ քաղաքին բնա- կիչները, երկրին ետեւէ ետեւ 21 անգամ ցընցելէն, սարու- փով լեցուեցան:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՄԱՅԻՍԻ 8էն — 22

Գաղղիա

— Փարիզէն Մայիսի սկիզբներն ասանկ կը գրեն: Օրէնս- դիր ժողովքին մէջ Ժեւ- Քալէ հասարակապետական փաստա- փանին, 500 միլիոն փոխառութեան խնդրոյն մէջ բրած խօսա- կցութիւնը մեծ աղքեցութիւն ըրաւ: Այսպիսի խօսք մը, շատ ատենէ ի վեր, աս տեղը լսուած չէր: Խօսողն մեծ համարձա- կութեամբ ուրք ելաւ եւ աս փոխառութեան անոր վախճանի վրայ ասանկ խօսեցաւ: «Վերջապէս քաղաքացւոց վրայ տուրք պիտի դրուի, ես իմ կողմանէս հաստատուն որոշած եմ որ նոյն- նը զլանամ եւ միայն բռնութեան տեղի տամ»: Ասոր վրայ ժո- ղովքին գահերիցուն Մորնիին կողմանէ սպառնացող շարժում- ներ եղան, բայց աս սպառնալիքները ֆրանկի վախ մը չզատ- ճառեցին: «Սպառնալիք, կ'ըսէր, իմ բերանս չեն գոցեր, եւ ինչ որ յօգուտ երկրին պէտք եմ ըսել, նոյնն ըսելէն չեն կրնար արգելել: Եթէ որ չարագոյն բան մը կայ նէ, ֆիլիքսն Բաւարի- եւ ֆրանսի- սերէլ Բեւ ֆիլիքս-Բեւ է, ինչպէս որ ատենք Գեկու- 2ին գիշերը ժողովրդեան ներկայացուցչաց եղած է: Աս ալ յանձն կ'առնում...»:

— Փարիզ Մայիսի 5: Գուզա իշխանը Մոլտաւիայի ու Վալաքիայի զօրքը կըթելու համար Գաղղիական կառավա- րութեան պաշտօնակալներ խնդրած է: Որուն Գաղղիա հաւա- նելով քանի մը երկուսարդ պաշտօնակալաց հրաման տուած է որ Վալաք-Մոլտաւիայի զօրաց մէջ մտնեն:

— Մայիսի 10ին կայսեր Իտալական բանակը չղացած տուած հրովարտակը կը հրատարակէ որուն մէջ զկայ-

սրուհին իր տեղն իբր փոխանորդ կը դնէ, եւ կայսրուհին իր պաշտօնը քանի մը չափաւորութիւններով եւ կարգերով ի գործ պիտի դնէ: Աս կարգադրութիւնները Ժերոմ իշխանին ծանուցուած են. եւ իշխանը միշտ կայսրուհին թող պիտի ըլլայ: Կայսրուհին խորհրդեան մէջ գահերեց պիտի նստի եւ ձեռակուտին որոշմանց եւ տէրութեան օրինաց միայն յա- ռաջուրնէ կարգի գրուած բաներուն պիտի ստորագրէ: Կայս- րուհին ներկայ չեղած ատեն Ժերոմ իշխանը գահերեց պի- տի ըլլայ:

— Ճենովայէն ամսոյս 12ին կը ծանուցանեն որ Նարո- լէն կայսրը իշխանին հետ հոն հասած եւ մեծ ուրախութեամբ ընդունուած ըլլայ:

— Ինքեթաթա Պէլէ Բիէմնիցեցւոց եւ Գաղղիացւոց շարժմանց վրայ Մայիսի 7ին կ'ըսէ թէ Գաղղիացիք Ճե- նովայի կողմանէ առ նուազն 60,000 հոգի ներս խօթուած են, ուր որ Փարիզի լուրերուն նայելով մինչեւ խօթուած վերջը Գաղղիացւոց զօրքն ընդ ամէնը 60—75,000 ընելու յոյս միայն էր, որուն մէջ կ'իմացուին նաեւ Գուլոզէն գէպ ի Սուզա գա- ցող զօրաբաժնիներն ալ: Գաղղիացւոց Արիական ծովուն եւ վերքը բանակ մը հանելու զաղափարն աստ եւ այժմ ի կախ թող արուած ըլլալն անկէ կը ստուգի, որ թրիեստ Գերմա- նիայի քաղաք ըլլալով իբր չէզոք նաւահանգիստ պիտի համա- ըռուի, եւ ասով Գաղղիա Գերմանիան եւ Անգլիան զրոյսելէն կը փակուի: (Բայց աս ալ երկայն պիտի չտեւէ): — Փարիզի մէջ Իտալական հասարակութիւնը շուրջ 3000 աղատակամ զօրք ժողուած է:

Վերջիչեալ լրագրին թղթակիցը կը գրէ թէ Գաղղիա- ցւոց Արիական ծով խաւրած նաւատորմին գործունէու- թիւնը նոյն ծովուն արեւմտեան եզերքին վրայ, այսինքն Վենե- տիկ կողմերը, եւ նաեւ Փոլային վրայ պիտի ըլլայ:

Աւտորիա

Վիեննայէ լրագրը Մայիսի 11ին ասանկ կը գրէ: Ըստ նորագոյն լրաց կայսերական Բիէմնիցի մէջ գործող բանակը փո եւ Սեղիա գետերու մէջ ամրացած է, ուստի որ յարձակու- զական գործողութիւնները կը դիւրինան: Բանակը Սեղիա գե- տին բոլոր անցքերը բռնած է, թէ եւ Փոլի ջրերուն խիստ բարձրանալով, գետին աջ եզերքին վրայ որոշիչ շարժումներ ընել կը խափանեն, ի վերայ այս ամենայնի Բոնդէ Գուրոնէի եւ Վոկերայի մէջի երկիրը բռնած, եւ Վալէնցայի երկա- թուղղոյն կամուրջը օգ հանած են:

— Մայիսի 1ին Բաւարիայէն լա Գալա երթալու ճամբուն վրայ Թորթ տէ Պէրէթիի քով, Բիէմնիցեցւոց ձիաւորաց, Աւտորիայի հաւաքներու հետ աննշան պատերազմ մ'եղած, եւ աւջիններուն ետ քաշուելովը դադրած է:

Թրեստ 10 Մայ. Ռալուզայէն եկած լուր մը կ'ըսէ թէ Աւտորիական Գրեթա պատերազմական նաւը, փոշոյ պահարա- նին կրակ առնելովն օդ ելած է: Նաւին հրամանատարն աս գժբախտ դէպքի ատենն 9 հոգւով ցամաքն էր: 4 մեռած եւ 10 վիրաւոր հիւանդանոց տարուեցան. մէկ հոգի անվնաս մնաց, իսկ նաւին բոլոր մարդիկները ծովուն տակն իջան:

Իտալիա

Ֆիլեթիս 28 Ապրիլ: Ուլտա զօրավարն հոս հասաւ, իր փոյթն է Գորաքանայի զօրքը 20,000ի հասցնել, եւ բոլոր գըք- սութեան վրայ 20 միլիոն Լիբի պատերազմական օգնութեան վճարք դրուած է: — Ապր. 29: Այսօր զօրաց զանազան տե- սակներէն 4 զօրաբաժին կամ ամբողջ գունդ մը իրենց մարտ- կոցերովն եւ աղատակամ զինուորաց զնդովը Բիէմնից քալե- ցին: Մեծ դուքան ասոր դէմ բողբոջ: — Օքթիւնի լրագրը կը ծանուցանէ որ Աւտորիայի գետապանը նոյն օրը աւստու կա- նուխ դրան վրայէն իր զինանշանը վար առնելէն ետքը ժամը 7ին Գորաքանան թողուց: — Մայիս 4: Ուլտա զօրավարի տե- ղակալ անուանուեցաւ: Յանձնարարական ժողովը մը գրուե- ցաւ, որուն վախճանը երկրին խաղաղութիւնը պահելու համար հոգ տանիլ է: — Քաղաքական յանցաւորաց ընդհանուր թու- ղութիւն եղաւ:

Բիէթաթ: Կալ. Բիէթաթեպէ Մայիսի 2ին ասանկ կը գրէ թէ Վիլքսոր Իմմանուէլ Ապրիլի 23ին հրամանովը, թէ այլեան

որոտրուաց գունդն եւ թէ՛ ազատական՝ զօրացը պատերազմի պաշտօնէն կառավարութեան տակ կը ձգէ: Աշխատակամները մէկ ասարուան համար միայն կ'ընդունուին. պատերազմի սկսելէն ետքն ասոնցմէ ոչ ոք կրնայ բանակը թողուլ: — Գործիչ եւ Հեղափոխիչ լրագիրները կը գրեն թէ Աւստրիացոց Փօ գետը անցնելը, ջրերուն բարձրանալուն պատճառաւ շատ դժուարացաւ: Աւստրիացոց Բարձր մէջ յառաջանալը մեծ ազդեցութիւն ըրաւ, այնպէս որ նոյն տեղաց պաշտօնակարաց մէկ մասն հակառակ պատամբութիւն (contre-revolution) ընելով դբօղն դբօջը նորէն կանգնեցին, որով ապստամբ մասը Բիւնդեցի սահմաններէն ներս մտնելու ստիպուեցաւ: (Գրքուհին նորէն Բարձր մա գարձաւ): — Մոտենայի դուքսը Բիւնդեցի եկած պատգամաւորներուն դէմ, որոնք երկրին խաղաղութիւնն աւելեւ եւ յեղափոխութիւն մը հանել կ'ուզէին, չէ թէ միայն մեծ տերութեանց բողոք ըրաւ այլ մի եւ նոյն ատեն Վերտուր Իմ մանուէլին դէմ պատերազմ հրատարակեց: Մինչեւ հիմակ իր զօրքը հաւատարիմ մնաց:

Գործի 6 Մայ. Այսօր Գաղղիական նոր զօրաբաժին մ'ալ Գուրին մտաւ: Աս բաժինը Սուզայէն՝ քաղաքով եկած է, որովհետեւ երկաթուղին ռազմավթիւն բերելու զբաղած է: Աս զօրաբաժինն մէկ մասը Մոն Ժէնէ վրէն վայէն կաւ զայ եւ Բինէրոյլին վայէն Գուրին պիտի մտնէ եւ առանց յապաղելու գաղղիական բանակը պիտի երթայ: Գաղղիացոց զիսաւոր բանակը, որուն հրամանատար է Պարակէ ա'իլէ Սերալայէ Սլոյիլիա կը գտնուի:

Հոր՝ Փարիզէն Մայիս 5ին ասանկ կը գրեն թէ Անդունիլ կարգինալն Աւստրիայի եւ Գաղղիայի գետապանաց ծանուցադիր մը տուած է, որուն մէջ կը ծանուցանէ թէ Քահանայապետական կառավարութիւնը ներկայ պատերազմի մէջ, բողոքովն չէզոք մնալ կ'ուզէ:

Անգղիա

Հոր՝ Մայիս 5: Մինչեւ աս առտու Անգղիայի խորհրդանոցի անդամաց 523 ընտրութիւն եղած է, որոնց 296 ազատական եւ 227 տերութեան կողմն են:

— Լոնտոն 7 Մայ: Բեիլիսէ սպառապեան երէկ իրիկուն ծամբայ ելաւ, անոր տեղը պիտի գայ Բեիլիսէ:

Գերմանիա

Գործի 3 Մայ. Հոս շարժումներն օր քան զօր պատերազմական կերպարանք կ'առնուն: Ամէն օր զէնքի կանչուած պահեստի զօրաց բազմութիւն կը տեսնուին, եւ թնդանօթաց փոխադրութիւններն եւ անոնց վերաբերեալ իրաց պատրաստութիւններուն վերջը չի գար: Չէ թէ միայն պահեստի գումարտակը զէնքի կանչուած է, այլ նաեւ 1845էն ի վեր ծառայութեան մէջ եղողներէն ամէնն ալ: Ամէն կողմ, ամբողջութեամբ թնդանօթներ, ռազմավթիւն բեռնաւորներ եւ խաւրերու մեծ շարժում կայ:

Պերլէ 13 Մայ. Այսօրուան խորհրդանոցին մէջ բոլոր պատգամաւորները Գարբոլէնին բռնած ծամբուն դէմ խօսեցան, եւ կ'ըսէին թէ Իտալիայի ապստամբական մասը Գաղղիայի եւ Բիւնդեցի հետ միացած են. եւ ի մասնաւորի ազգայնական սկզբնական դէմ զինեցան եւ ստիպեցին զկառավարութիւնը որ բոլոր ձգամբ ասոր դէմ գնէ: Միայն Լեհ պատգամաւոր մը ազգայնութեանց ի նպաստ խօսեցաւ:

Պերլէ 14 Մայ. Այսօր իշխան յանձանցիլը (թագաւորի փոխանորդը) անձամբ զխորհրդանոցը գոցեց: Եւ իր խօսակցութեան ատենը Գերմանիայի մէջ հիմնական եղած միութեան վրան իր ուրախութիւնը ցուցնելէն ետքը յայտնեց որ Գերմանիայի վրայ հակել եւ անոր իրաւանցը փոյթ տանելն իրեն պարտք կը սեպէ: Մենք կ'սպասենք, կ'ըսէր, որ Գերմանիայի ամէն զաշնակիցները՝ աս խնդրոյն լուծման համար մեզի օգնական ըլլան...

Պատերազմի տեղույն վրայ հայեցում մը Մայ. 12

Աւստրիայի բանակը թշնամաց երկրի մէջ Սեզիա գետին բողոք գիծը բռնած է հետեւեալ զիսաւոր տեղերու մէջ

որ են Գորդոնա, Գաղղիանոյ, Սլոյիլիա, Գաղէի, Սալէ, Գանտիա, Քրուցանօ: Բիւնդեցիք 70,000ով բռնած են Կուլի, Ալեսանտրիա, Վալէնցա, Քրազինեթթօ, Գաղալէ: Գաղղիացիք մէկայնոնց հետ Կուլին, Ալեսանտրիա, Վալէնցա Բոնդէպուրա եւ Տորայի գիծը եւ գրեթէ 80,000 հոգի են:

Գարբոլէնին Ալեսանտրիա հասնելուն աս գիրքերու մէջ էական փոփոխութիւններ պիտի չըլլան: Աս օրերս Գաղղիական-Վարտեմական բանակէն յարձակողական մարտ մը կը սպասուէր:

Վաղեքո՞րք Վեյնցէ, Վերջէլիին ամնոյս 9ին ասանկ կը հրատարակէ: Աւստրիայի զիսաւոր բանակը հիմայ Վերջէլի կը գտնուի, զօրքը Բիւնդեցի բնակիչներէն ամէն տեղ բարեկամութեամբ ընդունուեցան: Ի մասնաւորի Վերջէլիին բնակիչքը զիւրեք իր բարեկամ ընդունած են, եւ վառահոթութիւնն կայսերական զօրաց սքանչելի կրթութեան վրան է:

Գաղալէի մէջ ամրացած զօրքը Աւստրիացոց վրայ մեծ կրակ մը բացաւ, բայց Աւստրիացիք մինչեւ կամիջին զուին յառաջացան: Բիւնդեցիք Սլոյիլիանի աղքատ բնակչաց 1500 արջաւաններն յափշտակելով, արք եւ կանայք բռնութեամբ բքշելով քաղքին մէջ խոթեցին որ հոն պատուարները շինելու դարձած են: Աւստրիացիք թշնամաց կրակին տակ Վալէնցայի բով Փոյլին կամեւրը փոշով օդ հանեցին: Իզած գլղիւնն անանկ մեծ էր որ Պոպիլոյէն լուեցաւ: Բիւնդեցիք Վերջէլիին բով Սեզիայի կամիջին ասկի ական պատրաստած էին, բայց Աւստրիացիք իմանալով, պարպեցին:

Թայգէն Գուրինէն ընդունած լրերուն նայելով, Գուրինի եւ Ալեսանտրիայի մէջ երկու մեծ ծամբաները Գաղղիացոց թէ ստանաւոր եւ թէ ձիււոր զօրքերով լեցուն են. բայց Աւստրիայի դէմ յարձակելու համար դեռ բաւական ձիււոր չունին: Թնդանօթածիգ զօրքն ալ մինչեւ հիմայ բաւական չօրքուն: Գաղղիացոց պաշտօնակալներուն ըսածին նայելով, Իտալիայի համար 200,000 Գաղղիացի զօրք սրոշուած է: Ասոնցմէ առնուածն 90,000ն արդէն հասած է: Բայց բաց դաշտի մէջ պատերազմի սկսելու համար դեռ շատ բանի կարօտութիւն ունին: Գուրինէն եկած լրերուն համեմատ Գաղղիացիք Բիւնդեցոց հետ Պոպիլոյի կողմանէ լեբանց մէջերէն դէպ ի Բիւնդեցա զարկին որ անկէ Լոմպարտիա մտնեն, բայց Աւստրիացիք իմանալով էտեւէն ինկան եւ աս մէջցին, մինչեւ Պոպիլոյ ալ Աւստրիացոց ձեռքը թող սալու ստիպուեցան:

— Քեօնի լրագիրն ասանկ կը գրէ. Ճենովայէն ամնոյս 10ին կ'իմանանք թէ Գաղղիացոց զօրքը Աստիէն մինչեւ Ալեսանտրիա, անկէ ալ մինչեւ Ճենովա բանակած են: Բողոք բաղաւորներն ու գեղերը զօրքով լեցուն, բողոք եկեղեցիները, վանքերն ու հրապարակական տեղերը զինուորանոց դարձած են, բայց նաեւ բողոք ծամբուն եւ երկաթուղոյն զծովը վրաններ ալ կանգնուած են: Բողոք պարտաւոր արտերն, արդէն ձիւրու համար հնձուած եւ Ալեսանտրիան պատող պտղը սքանչելիներն քաղքին ամրութիւնները մեծցնելու պատճառաւ բողոք փձացած են: Կուլի օտար զօրքերով, Թայգէնի ու Չորտէնի ու լեցուն է:

— Թրեստ 17 Մայ. Երէկ կէսօրէն յառաջ Վենետիկի առջին Գաղղիական նաւատորմին երեւցաւ:

— Պրիւստէլ 15 Մայ. Չորս նոր Գաղղիական սպառապետներ պիտի անուանուին, Կարբոլէն իշխանը, Մազ-Մահան, Կիլ եւ Ռենեօլ ար Ս. Ժան ա' Անժէի:

— Պերլին 16 Մայ. Ռուսաստան հիմնական Եւրոպայի գիւրք տեսնելով ինքն ալ 1, 2, 3, 5 եւ 6 զօրաբաժինները թնդանօթներով ու ձիււորներով պատերազմի ոտք կը հանէ: Բողոք պահեստի զօրքը կը կաշուի այնպէս որ բանակն երեք ամսուան մէջ պատրաստ պիտի ըլլայ:

— Վիեննա 18 Մայ. Աւստրիայի արտարին գործոց պաշտօնեան Պուլ Շաւենշլոպին կոմսն, իր առողջութեան պատճառաւ իր պաշտօնէն հրաժարեցաւ. եւ անոր տեղը Ռէկպպելի կոմսն անցաւ, որ մինչեւ հիմայ Գերմանական գաշնակցութեան ժողովոյն գահերէց էր, եւ անկէ հեռադրով կանչուած էր:



ԵՐԻՄՅԱՆ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 12.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր



Յ Ա Ն Ո Յ Խ Ղ Ի Կ Ը
Կ Ս Տ
Գ Ի Պ Ո Ւ Ր Կ

Ա խօսքերն, ասպետին ընդարմացած անդամոցը վրայ կենդանական հոգի բերին: Ասպետը կապած աչքերով, նոյն ճամբէն մինչեւ ձիերուն կապուած ծառը բերուեցաւ: Հոն աչքին կապը քակեցին, սուրը ետ դարձուցին, եւ աս անձանօթ անձինք բարեկամաբար անոր ձեռքը թօթուելով բաժնուեցան: Ասպետն ուրախացած էր եւ սրտանց Աստուծոյ շնորհակալ կ'ըլլար որ սպանութեանց վիճէն ազատեցաւ: Սրտի գոհութեամբ եւ զուարթութեամբ դէպ ի ամիցը ձիավարեց, ուստի որ քանի մը ժամ յառաջ ելած էր:

Աս է պատմութիւնը զոր ինծի Շիրազէն պերկի ասպետն անձամբ պատմած է: Ասիկա՝ ֆեֆէ գատաստանին առջին ելլող հարիւրաւորներէն միայն մէկ հատիկ ազատողն եղած պիտի ըլլայ: Հոն անմեղութիւնը զմարդ չհիպառապաներ, եւ պաշտպանութիւն մը զինքը չհիփոկեր,:

“Աս ասպետ ըլլայի”, պատասխանեց Գունո ֆեֆէն առջին չէի երեւար,:

“Չերեւնայը սիրելի զաւակ, քեզի օգուտ մը չէր ընէր, պատասխանեց հայրը: “Որովհետեւ քեզի ալ ֆելլանէն գբոյն գլուխն եղածները կը պատահին,:

“Այլ փախչիմ”, կ'ըսէր Գունո.

“Փախչելով ալ չես ազատիր”, պատասխանեց հայրը: “Ո՛ւր որ երթաս հաղարաւոր դատաւորաց մէջ կը գտնուիս: Անոնք ամէն տեղ գբեզ կը գտնեն եւ անոնց դաշունէն չես կրնար պրծիլ: Որովհետեւ ո՛վ որ ֆեֆէ գատաստանի մը երեք անգամ հրաւիրուելէն ետքը չ'երեւար, արտաքոյ օրինաց կը համարուի: Անկէ ետքը զինքն առջի տեսնող գատաւորը կամ ծառան կրնայ ծառէ մը կախել կամ դաշունովը դե-

տինը տապալել: Եւ թէ որ բաղմութիւն մ'ալ վրայ հասնի, ի վերայ այսր ամենայնի սպաննողին վնաս մը չ'ըլլար: Որովհետեւ ամէն մէկ դատաւոր ու ծառայ վրանին դաշոյն մը կը կրեն, որուն վրայ երեք խաչեր փորուած են: Աս դաշոյնը ցուցուցած ատեն յայտնի կ'ըլլայ որ սպաննողը ֆեֆէն արտաքոյ օրինաց հրատարակուած է: Ո՛վ որ այսպիսի մէկուն պաշտպան կ'ըլլայ, ինքն ալ նոյն պատժոյն տակ կ'իջնայ:

Ո՛հ, ինչպէս վնասակար է աս բանս բոլոր Գերմանիայի: Արդարութեան վերարկուի տակ, աս պատճառաւ որչափ սպանութիւններ կ'ըլլան: Գրքբանիտ ժամանակներ. սգալի տեսիլներ: Ո՛հ թէ որ մեր նախահարքը մեր երկրին հիմակուան վիճակը տեսնելու ըլլան, կու լան եւ կը հեծեն,:

“Ո՛հ, հայր”, պատասխանեց պղտիկ Գունոն, “թէ որ ես իմ հօրս պէս մեծցած, եւ անոր պէս ալ զօրաւոր ըլլայի, կայսեր կ'երթայի եւ աս չար ասպետաց ըրած ամէն բանն անոր կը պատմէի, եւ թէ որ կայսրը զօրք ժողովելու ըլլար, սիրելի հայր, ես ալ քեզի հետ մէկ տեղ քաջութեամբ կը պատերազմէի եւ սրովս անանկ կը ջարդէի որ ան ասպետներէն մէկն ալ չէր ապրեր: Եւ ան ատեն հայրենիքնիս թշուառութենէն կ'ազատէր,:

“Գունո՛, Գունո՛, սիրելիս”, գոչեց հայրն ուրախութենէն, եւ աղան բազկացը մէջ գրկելով, հայրական կրծոցը վրայ կը դնէր “Գուն իմ զաւակս ես, կ'ըսէր “քու երակացդ մէջ Գիպուրկի արիւնը կը խաղայ: Ես քու ապագադ մտածած ատենս, արդէն ի քեզ այսպէս քաջ ասպետ մը կը նշմարէի: Այո՛ որդեակ, հայրդ ալ քու վրադ ասանկ կը մտածէ եւ քեզմէ նոյնը կը յուսայ: Ո՛հ, իմ աս գեղեցիկ յոյսս, ատենը գայ նէ, պարագ մի հաներ: Սիրելի զաւակս, հօրդ բաղձացածն ու ուզածն աս է: Ո՛հ, չըլլայ թէ իմ գեղեցիկ յոյսերս փճացնես: Աս բանս զիս ստուգիւ գոթբախտ կ'ընէ եւ ինծի մահ կը պատճառէ: Բայց չէ, սիրելի Գունո. չէ, ես քեզմէ այսպիսի բանէ մը չեմ վախնար: Գուն քու պապերուդ եւ ծնողացդ առաքինութիւններն ալ պիտի ժառանգես” Աստուծոմէ պիտի վախնաս, մոլութիւնները պիտի ատես, առաքինութիւնը պիտի սիրես եւ միշտ յարգարութիւն պիտի դիմես, ասպետական երգմանցդ հաւա-

տարիմ, Աստուծոյ, եկեղեցւոյ, կրօնի, իշխանին եւ Տայրենեաց համար, եւ անմեղութիւնն հալածողներուն դէմ արի պատերազմող պիտի ըլլաս: Այսպէս պիտի ըլլաս, սիրելի Գուճո, այսպէս պիտի ապրիս եւ աս եղանակաւ պիտի գործես: Քանի որ մեր ասպետաց մէջ դեռ առաքինի եւ քաջ ասպետներ կան եւ կ'ապրին, մեր Տայրենիքը դեռ կորսուած չէ: Առաքինութիւնը ստոյգ է կրնայ ճնշուիլ, բայց չ'կորսուիր, օր մը կու գայ որուն մէջ պէտք է որ յաղթանակէ,,:

Ազնուական Աթմֆրիտ Գիպուրին իր պատմութիւններն ասով լընցուց, ետքը ոտք ելաւ, պատուհանին քովը գնաց, մէկ փեղկը բացաւ եւ ըսաւ. «մըզըրիկը դադրեր է եւ դուրսն ամէն բան հանդարտ է, ալ կրնանք հանգչիլ, եւ Աստուած տայ որ հանգիստ քնէ մ'ետքը զուարթութեամբ վաղուան առաւօսն ողջունենք,,»: Աս ըսելէն ետքն իրար ողջունեցին եւ հանգչելու գացին:

ԳԼՈՒԽ Գ.

Մաքս վաշտերն անմեղութեամբ՝ գաղտնի դատաւարներն կը դատորի:

Գրեթէ ճշգրիտ մի եւ նոյն ատենն՝ երբ Աթմֆրիտ Գիպուրի իրեններուն՝ Ոթոն Ֆելզենէկին դէպքերն ու դաշտնի դատաստանին բաները կը պատմէր, մի եւ նոյն ատեն Վալտէրն ամրոցին մէջ, Մաքս՝ ազնուական դուքսն՝ իր առաքինի Պէտրա ամուսնոյն եւ երկու Գուճո ու Պէրգա յուսարից որդւոցը հետ, կրակի քով տխուր նստած էին. Պէրգա մօրը, իսկ Գուճո հօրը քով: Վերջիշեալ երկրի ցընցումն եղած ատենը, մայրն ու տղաք յանկարծ աղաղակ մը հանեցին: Նոյն իսկ Տայրենին ալ վախցաւ:

«Աս գիշերն ալ ան զարհուրելի գիշերներէն է,, ըսաւ Մաքս «գորոնք Ֆէֆէն՝ դատաւորները՝ ապականելու, սպաննելու եւ յափշտակելու համար կը բազման:

Գրեթէ աս գիշերուան նման մըրկայոյց գիշեր մըն էր, երբոր մեր Գոնրատ ծառան զիս աս ամրոցը բերաւ: Աս ատենն՝ իմ հօրս սպաննուելուն, եւ Տայրենական ամրոցիս հրոյ ճարակ ըլլալուն վրայ նոր տարի մ'ալ կըլլայ: Ո՛ր անգութ Ֆէֆէ, իմ Տայրս իղմէ բառնալովը, ինչ մեծագին գանձ մ'իղմէ բարձիր: Յառաջ դուն նուիրական էիր, հիմակ դժբախտութեամբ անաստուած կրնաս կոշուիլ: Ո՛հ, ինչ է, ինչ է պատճառն որ սուրբ Ֆէֆէն որ յառաջուան ատեններն օրհնութիւնաբեր հետեւութիւններ ունէր, հիմակուան ատենս ասանկ սարսափելի հրէշ մ'եղաւ: Ան ատենն անմեղութիւնն ու առաքինութիւնը կը պաշտպանէր եւ ախտերը կը պատժէր, հիմակ ախտից պաշտպան կ'ըլլայ եւ առաքինութիւնը կ'ընկճէ եւ կը հալածէ: Ո՛ր ժբախտ վիճակ մեր Տայրենեաց համար, զոր մեր յաջորդներն ալ երկայն պիտի լան ու ողբան: Գուք որդեակք, գուցէ լաւագոյն ժամանակի մը կը հասնիք, բայց ես եւ ձեր մայրն՝ ան ժամանակը հաւանականաբար տեսնելիք չունիք:

Ան սարսափելի գիշերուէն ի վեր, որուն մէջ Տայրս Ֆէֆէ դատաւորներէն սպաննուեցաւ իր ամրոցն կրակի տրուեցաւ, շատ տարիներ անցան. ես նոյն ատենը ութը տարուան տղայ մըն էի, ի վերայ այսր ամենայնի ան զարհուրելի տեսարանն անանկ կենդանի եղանակաւ յիշատակացս մէջ տողորուած է, որ կարծես թէ երեկուան պատահած դէպք մըն է: Ո՛հ, ինչ զարհուրելի գիշեր էր: Ձիւնուց շառաչիւնները, պատերազմողաց աղաղակներն ու բոցերուն շնչումը, օրերով ականջներս կը թնդացնէին: Իսկ հօրս սպաննուելին իմացած ատենս զգացած ցաւս, ան անպատմելի ցաւը, կենացս մէջ պիտի չմոռնամ: Աստուծոյ ողորմութիւնն՝ իմ Տայրս սպաննողներուն ներէ,,:

«Ի՛նչ թէ որ,, կ'ըսէր պղտիկ Գուճոն «ան անպիտան ասպետները մեր պալատը դան եւ քեղի, սիրելի Տայր չարիք մ'ընել ուզեն, մեր ծառաները պէտք չէն որ սրով զարնեն եւ զանոնք սպաննեն,,:

«Ո՛հ, սիրելի մայր,, գոչեց Պէրգա. «կու գան կոր ան անպիտան ասպետները: Մտիկ ըրէ, մտիկ ըրէ, արգէն մէկը դրան քովը հասաւ,,:

Աւ իրօք ալ նոյն վայրկենի մէջ դոնապանը մեծ հապճեպով ներս կու գար: Ծնողքն ու տղաք բարձրաձայն կը ծիծաղէին, բայց աս ծիծաղն անմիջապէս սղոյ ու ցաւոց փոխուեցաւ:

«Ո՛հ, տէր,, կ'ըսէր դոնապանը, յայտնի պլայլուութեան մէջ. «շատ եւ յանբաւս կը ցաւիմ որ ձեր ուրախութիւնը կ'աւրեմ: Բայց աս վայրկենիս մէջ ամրոցին մեծ դրան առջին պատահածը ձեզի իմացնելն ինձի պարտք կը սեպեմ: Քանի մը անգամ լսեցի որ մէկը մեծ դրան զարկաւ, գացի որ տեսնեմ թէ ասանկ ուշ ատեն եւ այսպիսի մըրկայից օդոյ մէջ սով ներս գալ կ'ուզէ: Գուճո բացի, կանթեղովս չորս կողմը լուսաւորեցի բայց մարդ չտեսայ, տասն անգամ հարցուցի «սով է,, եւ պատասխան չընդունեցայ: Բայց երբոր դուռը գոցել եւ ետ դառնալ կ'ուզէի, կանթեղին աղօտ լուսովը դրան վրայ կը պցուած մեծ յայտարարութիւն մ'աչքիս զարկաւ: Գրան վրայէն վար առի եւ ահա տէր, հոս է,,:

Մաքս Վալտէրն դուքսը, ծառային տուած թուղթը տեսածին պէս, երեսին գոյնը նետեց: Որովհետեւ առջի նայելուն, նշանակութիւնը հասկըցաւ: Ձեռքը, որով թուղթը կը բռնէր, կը գողար: Դքսուհին հետաքրքրութեամբ մագաղաթին նայեցաւ, եւ հաղիւ թէ վրան խաչաձեւ նկարուած դաշոյները տեսաւ. «Ո՛հ տէր Աստուած, ամուսինս Ֆէֆէ դատաստանի տակ ինկաւ,, գոչելով մարեցաւ ինկաւ:

Շատ սիրա կսկըծեցնելու բան էր, տղոց՝ մօրերնուն քով հանած վայնասունն ու լացքը լսելը: «Մայրերնիս մեռաւ, ս'չ մայր, մայր, սիրելի մայր,, կը գոչէին երկուքը միատեղ: Հայրը՝ որուն սրտէն արիւն կը խաղար, երկու տղաքը հանդարտեցուց եւ ապահովուց որ մայրերնին մեռած չէ, այլ միայն մարած է: Եւ Տայրը դոնապանին օգնութեամբ մարողն անկողնոյ վրայ դրած ատենը, վերջինը շատ անգամ

կը կրկնէր, «Ո՛հ, գթած տէր ներէ, ներէ ինձի որ ես ան մագաղաթով ձեզի ասանկ մեծ ցաւ պատճառեցի: Եթէ գիտնայի որ այսպիսի պատգամաւորութիւն մը, այսպիսի հետեւութիւններ պիտի ունենար, կը պատռէի մէկդի կը նետէի եւ հոս չէի բերեր: Հիմայ կ'իմանամ թէ կարգալ գիտնալն ինչ աղէկ բան է եղեր: Ո՛հ գոնէ սիրելի եւ բարի տիկինս արթննա՛ր: Ո՛հ Աստուած իմ, ի՛նչ ըրեր եմ, ի՛նչ անզգայ գտնուեցի եմ: Բայց գոնէ կրնայի մտածել թէ, աս մագաղաթէն բարի բան մը չէր կրնար յուսացուիլ»: Աս խօսքերն ըսելով շատ անգամ ճակտին կը զարնէր, կու լար, ինչպէս նաեւ երկու տղաք ալ կու լային:

«Նանգարտէ, բարի Յակոբ, ըսաւ կոմնը ծառային. «Դուն աս բանիս մէջ սխալմունք չըրիր, բայց թէ որ նոյնը պատուած եւ անոր վրայ լուծ ըլլայիր, ան ատեն մեծապէս կը սխալէիր»:

Բարի ծառան, իր տիրոջն ընտանեկան խօսակցութեամբ եւ մանաւանդ տեսնելով որ դքսուհին աչքը բացաւ եւ կենդանութիւն առաւ, մեծապէս հանդարտեցաւ: Բարի ծառան չէր գիտեր թէ ուրախութիւնն ինչպէս բացատրէ: Գուցէ տասն անգամ անոր ձեռքը պագաւ եւ տասն անգամ ալ թողութիւն կը խնդրէր, բայց չէր գիտեր որ դքսուհին անոր ըրածները չէր իմանար, որովհետեւ խնկը դեռ բոլորովին վրան եկած չէր: Բայց ծառայէն շատ աւելի էր տղոց ուրախութիւնը: Պզտիկ Պերգան իր փափուկ համբոյրներովը, մօրը բիւր հարցումներ կ'ընէր, թէ եւ մայրն աս հարցմանց եւ ոչ մէկ հատին կը պատասխանէր, որովհետեւ ոչ կը լսէր եւ ոչ ալ կ'իմանար:

Ա՛յ երջապէս բարի դքսուհւոյն միտքը վրան եկաւ, բայց անով մտրելու վայրկենի մէջ զգացած ցաւագին զգածմունքն ալ նորէն զարթեաւ: Երկայն ատեն լի խանդաղատանօք եւ թաց աչուրներով մէյ մ'ամուսնոյն, մէյ մ'ալ տղոցը կը նայէր: Յակոբ գնաց որ աղախին մը կանչէ որ դքսուհւոյն ծառայէ, նոյնպէս տան մատանապետ քահանայն ալ կանչեց որ զանի մխիթարէ: Երկուքն ալ անմիջապէս եկան: Աղախինը՝ դքսուհւոյն համար աղէկ մտիջուր մը պատրաստեց, իսկ բարի երէցն, որ հասակաւոր ծերունի մըն էր, իր բոլոր գիտութիւնն ի գործ դրաւ որ տան տիկինը մխիթարէ եւ զանի հանդարտեցնէ: Եւ բարի երէցն իր գործքը յաջողոց ու անոր սրտին մէջ մխիթարութիւն ու քաջալերութիւն զարթոյց: Գրքսուհւոյն ցաւերն արտասուաց փոխուեցան եւ սիրտը թեթեւութիւն մը զգաց:

«Չէ, յարգելի տէր,» ըսաւ տիկինը մեծ քաջալերութեամբ, «Աստուծոյ կամաց դէմ տրտնջալ չեմ ուզեր: Ի՛նչ որ ինք կ'ընէ, միշտ բարի է, թէ եւ մենք կարճատես մարդիկս չտեսնենք: Թէ եւ առջեւնիս մեծ դժբախտութիւն մը կայ, բայց մեր բոլոր վստահութիւնն Աստուծոյ վրայ կը դնենք, եւ ապահով ենք որ մեր կարօտութեան մէջ զմեզ չիթողուր:

Թէ եւ չեմ ալ գիտեր թէ ի՛նչ պիտի ընեմ, որովհետեւ աս ատենս գաղտնի ֆէֆէն մէջ անմեղութեան ցոյցն օգուտ չունի, հոն դատաստան կտրողը կիւքն ու դատապարտողը վրէժխնդրութիւնն է, բայց թէ եւ մենք մահկանացուք աս բանէն աղատելու, օգնութիւն մ'ընելու եղանակը չենք գիտեր, բայց Աստուած ամենակարող ըլլալով իրեն ամէն բան գիւրին է»:

Դքսուհին ասանկ խօսելէն ետքը բոլորովին Աստուծոյ վստահացած էր:

Գուքսն ասոր վրայ ուրախանալով, ամուսինն ու տղաքը թող տուաւ որ հանգչին, եւ տան քահանային հետ առանձին խուց մը քաշուեցաւ:

Գ Լ Ո Ի Խ Դ

Փոխուում:

«Յարգելի տէր,» ըսաւ դուքսը քահանային, երբոր իր խուցը հասած էին, «հոս՝ քովս տաք կրակարանին քովը նստեցէք, հոս իրարու հետ էական բաներու վրայ պիտի խօսինք, եւ կ'աղաչեմ որ ձեր խորհրդովն ինձի օգնութեան հասնիք: Ես ֆէֆէ դատաստանին հրաւիրուեցայ: Ահա մագաղաթը, զոր իմ դռնապանս, դրանս վրայ կ'պցուած դտած է»:

Ըմրոցին մատանապետը, մագաղաթն առաւ, կարդաց, շատ անգամ գլուխը ցնցեց, եւ սրտի մտմտքելուն նշանը ճակտին վրայ դրոշմուած էր:

«Աս ի՛նչ յերկինս աղաղակող անիրաւութիւն է,» ըսաւ դուքսը: «Ձիս դատաստանի կանչեն որուն ոչ հիմ մ'ունին եւ ոչ ալ պատճառ: Ան արիւնկալ վագրներն ինձմէ ի՛նչ կ'ուզեն. իմ վրաս ի՛նչ իմացած են. իրենց արիւնը շտուտութիւնն ու ընչասիրութիւնը դեռ յագած չէ: Հայրս սպաննեցին բաւական չեղա՞ւ, որդւոյն արիւնն ալ պէտք է եղեր թափել: Ո՛ր անգութ եւ արիւնասէր գաղաններ, մինչեւ ցերբ ձեր գոյութիւնը պիտի մնայ: Ամենազօր ամենագէտ Աստուած մինչեւ ցերբ պիտի կենաս նայիս, մինչեւ ցերբ աս դժոխոց սերունդը երկրիս վրայ պիտի թողուս: Անոնք զիս իրենց դատաստանին կը հրաւիրեն, ան չարագործներն ու մարգասպանները. բայց դուն ամենագէտ Աստուած գիտես որ ես անմեղ եմ: Բայց անմեղութիւնս զիս չիփրկեր: Թէ որ դուն ամենակարող զիս չիփրկես, ես սուգիւ կորսուած եւ մահուան աւար եղած եմ: Բայց ես զմարգասպաններն անիծանել չեմ ուզեր, անոնց չարիք մը չեմ բաղձար, այլ ամէն բան քեզի կը յանձնեմ, որովհետեւ վրէժխնդրութիւնը քուկդ է»:

«Ի՛նչ յարգելի տէր,» հարցուց դուքսը «ես ի՛նչ ընեմ: Հրաւերն ընդունիմ եւ ելեմ՝ դատաստանի առջին: Ես անկէ վախ չունիմ, որովհետեւ կրնամ զիս պաշտպանել, եւ բանի մը խեղճ չճարներ: Բայց ան՝ զիս հրաւիրելու իրաւունք ունի՞, ես անոր հրաւերին անսալու պարտական իմ: Ի՛նչ կ'ըսէք . . . »:

«Ի՛մ տալու խորհուրդս աս է որ,» ըսաւ մատանապետը «չերթաք: Այսպէս խորհուրդ չէի տար

Թէ որ անի մեր օրինաւոր մեծն ըլլար: Որովհետեւ ամէն օրինաւոր մեծերն Աստուծմէ կարգեալ են եւ ամէն հպատակ պէտք է որ անոնց հնազանդի, եւ Աստուծոյ հրամանն աս է: Թէ արդեօք գաղանի ֆէֆէն, հիմակուան ատենս Աստուծմէ կարգեալ է, ինդիր իսկ պէտք չէ ընել: Եթէ Աստուծմէ էր, ան ատեն ըստ Աստուծոյ կը դատէր եւ կը դատապարտէր: Եթէ Աստուծմէ կարգեալ ըլլար, ան ատեն ի լուսոյ չէր փախչեր:

Բայց հիմայ ծածուկ պրերու մէջ կը սողայ եւ իր գործքերը գիշերուան խորհրդաւոր մթան մէջ կը ծածկէ: Չէ. ֆէֆէն հիմակ Աստուծմէ չիկրնար ըլլալ. Թէ եւ «Սուրբ», անունը կը կրէ: Յաւաջուան ատեններն աս անուան արժանի եղած պիտի ըլլայ, բայց հիմակ ուրիշ անուան արժանի է, զոր ձեր բարձրութեան առջին անուանել չեմ ուզեր: Գիտէք արդէն ինչ ըսել կ'ուզեմ:

Չէ, չէ ֆէֆէն առջեւը մի ելլէք: Հոն տեղը ձեզմէ, ձեր անձին պաշտպանութիւնը չեն ուզեր, այլ դուրսնիդ, ամրոցնիդ ու կալուածնիդ կը պահանջեն: Աս է մեր դատաւորաց ծարաւը: Երթալու ու երեւնալու ըլլաք, ստուգիւ մէյ մ'ալ ետ չէք դառնար: Սպանութեան ծածուկ վիճի մը մէջ զձեզ կը գլխատեն: Չեր ամուսինն ու տղաքը, եւ բոլոր ձեզի վերաբերողներն ամրոցէն դուրս կը հանեն, եւ ամրոցն ու բոլոր կալուածները, ընչասէր դատաւորաց ձեռքը կ'անցնին: Բարեկամաց վրայ յոյս մի դնէք, որովհետեւ հիմակուան բարեկամաց թիւը որչափ նուազ է նէ, թշնամեացն ալ այնչափ շատ: Ան դատաւորաց մէջ ստուգիւ եւ ոչ մէկ բարեկամ ունիք, որովհետեւ հիմակ ֆէֆէն այնպիսի մարդիկներէ բաղկացած է, որոնք բարեկամութիւն ընելու ի վիճակի չեն»:

«Բայց երկնից սիրոյն համար», կրկնեց դուքսը, «Բնչպէս ինք զինքս պիտի պաշտպանեմ աս չարագործաց դէմ: Թէ որ անոնց առջին չերեւամ, իմ հօրս պատահածներէն եւ ոչ մնալ մը նուազ պիտի ըլլայ ինծի, նոյներն ինծի ալ պիտի պատահին: Գաղանացեալ դատաւորներն ամրոցիս կը տիրեն, կը սպաննեն, կը յափշտակեն, կ'այրեն: Ուրեմն ասկէ ինչպէս կրնամ ազատիլ: Գլուխս անանկ շիոթած է որ մտածել չեմ կրնար: Մեր տկարաց վիճակն աս է, գլուխնիս որ մեզի ամէն բանէն աւելի հարկաւոր է, նախ եւ յառաջ զանի կը կորսնցընենք: Գուք յարգելի հայր, ձար մը, խորհուրդ մը չունիք»:

«Ինչո՞ւ չէ», կրկնեց ծերունին. «ուրիշ խորհուրդ մ'ալ կրնամ տալ, եւ այնպիսի խորհուրդ մ'որ Աստուծոյ օգնութեամբը կրնայ յաջողիլ: Որչափ որ գիտեմ նէ կոթորիտ Գիպուրկի դուքսը ձեր հաւատարիմ եւ հզօր բարեկամն է: Թէ ինք աս ամօթապարտ ֆէֆէն չվերաբերիր, ասոր իր ասպետական առաքինութիւնները բաւական գրաւ են: Իր ամրոցն ասկէ շատ հեռու չէ: Կրնայ իրեն շուտով պատգամաւոր մը խաւրով, եւ աս հրաւերն անոր իմացուիլ,

եւ բարեկամաբար իրեն աղաչուիլ որ առանց ատեն կորսնցունելու հոս գայ, որ հոս ամէնքս միատեղ ձեր աղատութեանը վրայ խորհուրդ ընենք: Համազուած եմ, որ եթէ կարելի է անմիջապէս կու գայ: Եւ հոս գալէն ետքն իրեն կրնաք առաջարկել որ անմիջապէս ձեզի հետ ձիավարելով Վիէննա՝ կայսեր երթայ եւ անկէ պաշտպանութիւն ու օգնութիւն խընդրէ: Ապահով եղէք որ անոր հետ միատեղ Մաքսիմիլիան կայսեր երթալու ըլլաք, հոն թէ աղէկ ընդունելութիւն եւ թէ զօրաւոր օգնութիւն կը դոնաք: Որովհետեւ կոթորիտ Գիպուրկի կոմսը կայսեր առաջին կարգի սիրականներէն է: Ազնիւ կայսրն՝ իրեն բան մ'ալ չըզանար, եւ ինչ որ կը խնդրէ, կը շնորհէ անոր: Եւ թէ որ դուք ալ այսպէս ամենէն սիրուած անձի մը հետ Վիէննա երթալու ըլլաք, ֆէֆէն անձինքներէն ոչ որ կը համարձակի ձեր վրայ յարձակում մ'ընելու: Աս խորհուրդեան վրայ ինչ կարծիք ունիք»:

«Շատ աղէկ յարգոյ տէր», պատասխանեց դուքսը, որուն կերպարանքն անմիջապէս զուարթացաւ: «Աս խորհուրդը կ'ուզեմ ի գործ դնել, եւ նոյն իսկ աս ժամուս մէջ, թղթով պատգամաւոր մը դէպ ի Գիպուրկի ձիավարել տալ: Աս խորհուրդը շատ հաւնեցայ, զոր ստուգիւ Աստուած աղջած է: Գիշեր բարի յարգոյ տէր, ձեր գիշերային աղօթից մէջ զիս ալ յիշեցէք, ի մասնաւորի վաղը սուրբ պատարագին մէջ ինծի համար ալ աղօթեցէք, որ Աստուած գործքերնիս յաջողընէ, եւ ես ձեզի միշտ երախտագէտ պիտի մնամ»:

Կերունի երէցը բաժնուեցաւ, դուքսը գրեւ լիքը գրեց եւ պատգամաւորը նոյն ժամուս մէջ խաւրուեցաւ: Երկրորդ առտու աս յատակագիծը կոմսուհւոյն ալ հաղորդուեցաւ, որ շատ հաւնեցաւ եւ աղատութեան վրայ յոյսն աւելցաւ: Որովհետեւ դըքսուհին կոթորիտ Գիպուրկի կոմսին վրայ, Կերմանիայի իբր ամենէն երեւելի ասպետը, մեծ եւ անզոր վստահութիւն ունէր:

Գողղոջուն անհամբերութեամբ պատգամաւորին դառնալու ժամերը կը համրէին: Վերջապէս հասաւ. Մաքս եւ Պէադա սրտի բաբախմամբ սանդղին վրան անոր առջեւն ելան:

«Պիտի գայ, պիտի գայ աղնուական Գիպուրկը, հարցուց Պէադա: «Ինչո՞ւ համար անմիջապէս չեկաւ»:

«Ո՛հ, Աստուած», գոչեց Պէադա անմիջապէս վերի խօսքերէն ետքը: «Քուրդ աղէկ լուր մը չէ բերած, նոյնը իր տրտում երեսէն կը կռահեմ»:

«Ի՞ժբախտութեամբս, տիկին», պատասխանեց հաւատարիմ Քուրդը, աչքերը լիցուելով: «Հաւատացէք սիրելի եւ գթած տէր, որ Գիպուրկի դուքսը հետս ձեզի բերելու համար արեանս վերջի կաթիլն ալ տալու պատրաստ էի»: Աս ըսելէն ետքը Քուրդ պատմեց թէ ինչպէս ինք ձիւներուն յորդութեան պատճառաւ աշխատալի ձիավարութիւն մ'ըրած եւ ըստ իր բաղձանացը՝ անանկ շուտով Գիպուրկին հա-

սած չէ: Թէ Գիպուրկի խաթունը դքսոյն տունը չգտնուելուն վրայ շատ ցաւած է, որովհետեւ որ մ'առաջ դէպ ի շէլուեալիս գացած էր որ պատերազմի մը մէջ Գոկկէնպուրկ դքսոյն օգնէ: Աս ըսելէն ետքը դքսուհւոյն եւ պղտիկ Գունոյն սիրալոկական ողջոյնը մատոյց եւ աւելցուց թէ նամակը դքսուհւոյն տուած է, որ խոստացած է որ նոյնը ձիաւորի մը ձեռք անմիջապէս դքսոյն կը խաւրէ:

Վուրդին պատգամաւորութիւնը զՎարտէրն դուքսն եւ զդքսուհին վճատութեան մէջ ձգեց, բայց անոր վերջի խօսքերը սրտերնուն մէջ գեռ յուսոյ կայծ մը պահեց:

«Կուցէ,» աւելցուց Պէադա, «աղնիւ Գիպուրկ քու դժբախտութիւնը իմանալէն ետքը դեռ կու գայ»:

«Մտոյգ է, իմ բարեկամ,» Կոթփրիտ զիս չլքանիր, թէ որ գրութիւնս ձեռքը կը հասնի,» պատասխանեց Մաքս Ղալաէրն: «Մենք ամէն բան Աստուծոյ թողունք, ինք ամէն բան մեզի ի բարին կը դարձնէ: Ես երթամ մատանապետին՝ պատգամաւորին ըսածն հաղորդեմ, եւ տեսնեմ թէ ի՞նչ նոր խորհուրդ կու տայ: Խոհեմ ծերունին բնաւ չայլալիւր. եւ թէ եւ ոչ որ խորհուրդ մը տալ կարող ըլլայ, ինք միշտ խորհուրդ տալու բան մը կը գտնէ, կամ գտնէ երկու միտարական խօսքեր կը զօրուցէ»:

«Միայն մի հուսահատիր, արիւթիւնդ մի կորսնցնէր,» պատասխանեց ծերունին, դքսոյն հաղորդած լուրին: «Գիպուրկի դուքս զբեղ չ'լքանիր, ինք կարօտութեան ատեն իր բարեկամը չ'թողուր»:

«Բայց Գոկկէնպուրկն ալ իր բարեկամն է,» պատասխանեց դուքսը, «եւ ան ալ զինքն օգնութեան կանչած է»:

«Գիպուրկ բաւական խոհեմ է,» պատասխանեց ծերունին. «ինք հոն կ'աճապարէ ուր կարօտութիւնը մեծագոյն է: Գոկկէնպուրկ պատերազմի համար միայն անոր բաղմունքները կարօտ է, բայց դուք իրեն, եւ ինք աս եղանակաւ ձեզի ալ անոր ալ օգնած կ'ըլլայ»:

«Գնիւ եւ յարգոյ տէր,» պատասխանեց դուքսը, «ի՛նչպէս աղէկ միտարել եւ քաջալերել գիտէք: Ի՛նչ երջանիկ ենք, թէ ես եւ թէ իմ ամուսինս, որ մեր դժբախտ գրից մէջ ձեզի պէս քաջ խորհրդատու եւ միտարել անձ մ'ունինք: Աս պարագայիս մէջ եթէ որ դուք զմեզ թող տայիք, մենք իրարու ոչ ասանկ խորհուրդ մը կրնայինք տալ եւ ոչ ալ իրար միտարել»:

«Ե՞ս զձեզ թող տամ: Ե՞ս զանոնք թողում, որոնց իմ ամենէն երջանիկ օրերս պարտական եմ: Ա՛հ, աւելի կ'ուզեմ մեռնիլ, աւելի յանձն կ'առնում ձեզի հետ թշուառ ըլլալ, քան թէ իմ բարի եւ սիրելի անձինքներս թողուլ»:

Ծերունին ասանկ խօսեցաւ եւ արտասուք մը աչացը մէջ կը դողդղար: Գուքսը թողութիւն կը խնդրէր որ զինք ասանկ վըշտացուց, եւ զինք կ'ապահովընէր որ անոր սիրոյն ու հաւատարմութեանը վրայ բնաւ տարակուսած չունի, եւ բնաւ չկրնար տարակուսիլ: «Գիտ'որ շարունակուի:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՅՈՒՆԻՍ 1

Այսօրուան օրս երկրագնդին մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը պատերազմի աղաղակը տիրած է եւ ամէն մարդուն մտադրութիւնն անի կը գրաւէ: Բոլոր միւս հոգերը խղուած են, բոլոր խաղաղութեան զբաղմունքները մէկդի գրուած՝ մնացուած են. ամէն մարդ աչքը մէյ մը Խոսիլա՝ պատերազմին ասպարէզն հետաքրքրութեամբ կը տանի, մէյ մ'ալ անձկութեամբ իրեն սեփական երկրին վիճակին ու ասպայային կը դարձնէ: Ամէն մարդ պատերազմի վրայ կ'ուզէ խօսիլ, ամէն մարդ պատերազմի վրայ կ'ուզէ լսել, որովհետեւ պատերազմին բեռը ամէն մարդու վրայ անողորմ եղանակաւ կը ծանրանայ, հեծութիւնը նաեւ ան հեռաւոր խիղերու մէջ կը լսուի, ուր զինուց չհասնելը դեռ չէ թափանցած: Աղքատն հիմակ բերնին պատառ գտնելու համար, աւելի մեծ դժուարութիւն չ'կրեր: Ասկէց զատ ամէն մարդ կը վախնայ, որ չըլլայ թէ աւերիչ ու մարգարտոջ հարսնիքն իրեն տունն ալ գայ:

Բայց ի՛նչ է աս աղետաբեր պատերազմին պատճառը: Առանց Նախախնամութեան անքնին խորհրդները քննելու կը փնտռենք միայն, որ պատերազմի բանակներն իրենց զարնուելուն ի՛նչ պատճառ կու տան: Լուդովիկոս Նաբոլէոն, որն որ կարծեմ հիմակ ամէն մարդ համզուած է որ, պատերազմի յարուցանող ինքն է, ինքն է ուրիշին վրայ յարձակողն, իսկ միւս կողմը (Աստրիան) ինք զինք միայն, իրեն ստացուածքը կ'ուզէ պաշտպանել, Լուդովիկոս Նաբոլէոն կ'ուզէ որ, ինչպէս որ ինք իրեն պատերազմի յայտարարութեանը մէջ բացայայտ կը զուրցէ, Աստրիայի Խոսիլայէն երէն: Աս է մէջ տեղը նետուած պատերազմին պատճառը: Բայց Աստրիայի աս ստացուածքը դարեր ապահովուցած էին, եւ ետքէն 1815ին Ղիկնական ժողովքին դաշինքներն հաստատած են: Նաբոլէոն, կ'ըսէ, որ ինք ան դաշինքները միայն կ'ընդունէ, որոնք Գաղղիայի դժպիսի չեն, այս ինքն դաշինքներն իրեն առջեւ այնչափ կ'արժեն որչափ որ ինք կ'ուզէ: Ասկէց է որ բոլոր Եւրոպան հոգեբու մէջ ինկաւ, որովհետեւ Եւրոպային հիմակուան վիճակն եւ ամէն տէրութեանց ստացուածքն յապահովընող՝ սուրբ համարուած դաշինքներն էին, որոնք վերցուելուն պէս ամէն տէրութիւն ի հիմանց կ'երերի: Երկրորդ Լուդովիկոս Նաբոլէոն աղաք անկախութիւնը կ'ուզէ, որովհետեւ, կ'ըսէ, ժամանակիս քաղաքակրթութիւնն աս կը պահանջէ: Եւ որովհետեւ չկաւ տէրութիւն մ'որ զանազան ազգերէ բաղկացած չըլլայ, կը հետեւի որ Եւրոպայի մէջ ընդհանուր յեղափոխութիւն մը պէտք է հանել: Եւ իրօք Լուդովիկոս Նաբոլէոն աս յեղափոխութեան գլուխն անցած է: Ընթերցողաց յայտնի է, որ Սարդինիայի կառավարութիւնը 10 տարիէն աւելի է որ Խոսիլայի մէջ ընդհանուր յեղափոխութիւն մը հանելու կը ջանայ, որուն նպատակն է խոսրական մէկ տէրութեան մը կազմել Սարդինիայի Վէհապետին առաջնորդութեան տակ, եւ եթէ աս չըլլայ նէ գէթ Լամպարիա-Վենետիկ դաւառներն ու միւս Խոսիլական փոքր տէրութիւնները Սարդինիայի հետ միացնել: Ասոր հանելու համար շարունակ լռագիրներով ու գրուածներով ժողովուրդը կը զըզուէր. յայտնի պատերազմի պատրաստութիւն կը տեսնէր, եւ վերջի ժամանակներս բոլոր յեղափոխականները կամ լու եւս՝ ապստամբներն իրեն կանչեց ու ազատակամաց գտնիլ մը կաղնեց Կարիպատի ապստամբապետին առաջնորդութեան տակ: Լուդ. Նաբոլէոն հիմակ Սարդինիայի կառավարութեան ու Կարիպատիին դաշնակից եղած կամ անոնց զըլլան անցած է: Իրեն գործակալներով Գոսկանայի, Մասսայի, Գարարայի, Բարմայի մէջ արդէն յեղափոխութեան դքսը անկեւ տուած է, միւս տէրութեանց մէջ նոյնին տեսէ կ'իյնայ. իսկ Սարդան-Քահանայապետն իրեն գրեթէ բանտարկեալ մ'ըրած է: Աս իրեն գործողութիւնը Խոսիլայի մէջ միայն ամբողջուած չէ. ընթերցողները գիտեն, որ Գարատացուց, Սերվիացուց ու Քոմաններուն յեղափոխական շարժմանց ինչպէս օգնական եղաւ ու կ'ըլլայ: Հիմայ բոլոր փախտականներն իրեն բանակը կանչեց, անոնց ազդին ալ անկախութիւն խոտանալով: Ասոր վրայ շատ

Ունգարացիք Գլաբային հետ բանակը գացին. ուսկէց իրենց ազգին ու զօրքին ոտք ելելու համար յայտարարութիւն մը հանեցին, Գլաբային ալ ճամբայ ելաւ: Միայն Մաճճինին աւելի սրամիտ գտնուելով՝ փոխանակ հրաւերին անսպառ թուղթ մը գրեց. որուն մէջ կը յուշեցնէ, որ Նաբոլէոնին միտքն ազգաց անկախութիւնը չէ, հասարակ իրենց հիմնական լէհապետին տակէն հանել, իր տակն առնուլ ու անով Եւրոպայի վրայ Գիկատատութիւն մը կամ հրամանագրութիւն մը ձեռք բերել: Ապա թէ ոչ՝ եթէ ազգաց անկախութիւնն ուղիւ ըլլար՝ պէտք էր ինք օրինակ ըլլալու համար ամենէն յառաջ Գարսիա կղզին Իտալիայի թողուլ, ու Էլլասա ու Լոթարինգիա գաւառները՝ Գերմանիայի, որովհետեւ ազգայնութեան նայելով՝ ասոնք անոնց կը վերաբերին. իսկ Եւրոպայէն գորսունեցած երկիրներն անկախ պէտք էր ընել: Ասոր հակառակ Գաղղիայի մէջ եղած ազգայնութիւնները զսպելու այնպէս մեծ ճիգ մը կայ, որ այնչափ ազգերէ (Նորմաններէ, Ֆրեմացիներէ, Պուրգունդացիներէ, Գերմանացիներէ եւ այլն) բաղկացած Գաղղիան մէկ Գաղղիացի ազգի մը լուծուած է, եւ շատ չանցիկը Էլլասի ու Լոթարինգիայի գերմանացի ըլլալը պատմութենէ միայն պիտի տրվի: Ուր որ Աւստրիան, որն որ ազգայնութեանց հարստահարիչ կ'ամբաստանուի՝ իր տէրութեան բոլոր ազգերը դեռ ամբողջ ու անապական կը պահէ:

Մեծ Նաբոլէոն իր ռազմագիտական մեծ հանձարով Եւրոպայի Գիկատատութիւնը քիչ մը ժամանակ կրցած էր ձեռք բերել: Իրեն եղբորդին իսկզբան ջանաց նայնը դեպքանագիտութեամբ ձեռք բերել, եւ երբ որ Աւստրիա ասոր դէմ գրաւ նոյն ժամանակը գէնքի ալ դիմեց իրեն յոյսը, Գաղղիացիք փառասիրութեան, Իտալացւոց գրգռութեան, Աւստրիայի տէրութեան զանազան ազգաց ստեղծութեան, Գերմանական երկու մեծ տէրութեանց նախանձորութեան ու Աւստրիայի Ռուսաստանի հետ աւրուած ըլլալուն վրայ դեռելով: Տեսնենք՝ իրեն յոյսը սրչափ հիմ ունէր:

Գաղղիացիք ի սկզբան պատերազմի վրայ ստեղծ էին, եւ զանազան աւելիներու մէջ ասի կ'իմացնէին, որովհետեւ վերջի արեւելեան պատերազմէն բաւական կրած էին եւ խաղաղութեան պտուղները սիրով կը վայելէին: Ութուսու ուրիշք նահանգներուն մէջէն միայն Յը պատերազմին կողմն էին, մէկտեղելով հակառակ: Բայց կառավարութիւնը ստրկի, լրագիրներու ու բռնութեան ձեռքով հասարակութիւնը կըրցաւ իրեն վաստակել: Ստակը առհասարակ ամենակարող կըրտուի: Անով՝ կողմնակիցներուն մեծ մասը գնուած են: Լրագիրներէն՝ որոնք որ կառավարութեան հակառակ էին՝ կամ արգելաւեցան եւ կամ լեզուն փոխել տրուեցաւ: Իսկ պաշտօնական ու կառավարութեան կողմնակից լրագիրները բոլոր իրենց հնարազակտ հանձարը Աւստրիան սեւցընելու մէջ կը ջանան ջուջընել: Յանցանք, բարբարոսութիւն չմնաց որ ան տէրութեան վրայ չնետեն. ամէն օրինաւոր ու ապօրինաւոր եղանակները կը բանեցընեն որպէս զի գանի ամենուն ատելի ընեն: Ասոր մէջ Բիեմանցի լրագիրներն ալ գերազանցած են: Աւստրիան ահաւոր ու պղուճի գազան մը կ'երեւցընեն, որն որ ամէն տեղ տիրել եւ աւեր ու ապականութիւն ընել կ'ուզէ: Աշխարհ ամենայն անկէց զգուած է, եւ գանի ջնջելու համար քաղաքակիրթ ու քաղաքակիրթ իչ Գաղղիայի օգնական պիտ'որ ըլլան: Մեծօրէն օգնական մեծարան ու սուտապատիր լրագիրն գրուածները մեծ Նաբոլէոնի ժամանակները կը յիշեցընեն: Արտաքին լրագիրներուն առջեւ՝ Գաղղիայի դռները գոցուած են, անոնք միայն կրնան ներս մտնել որոնք ներքին լրագիրներուն հօգուոյն համաձայն կը գրեն: Այսպէսով՝ կարելի եղաւ ժողովուրդը զանգընել որ Նաբոլէոն աս պատերազմն սկսելով Եւրոպայի ու աշխարհքի մեծ ծառայութիւն մը կ'ընէ: Եւ որքէն Գաղղիացիք փառասիրութեան դիւրագրիւ ըլլալով՝ վառուեցան բարբոսեցան ու ձեռքերնէն եկածը կ'ընեն, որ իրենց ազգային պատմութիւնը նորանոր գաբնիններով զարգարեն: Արտուի կըր, 50,000ի չափ աշխատակամ զինուորներ կը ժողովուրն կըր, եւ այլն եւ այլն: Բայց կառավարութիւնն ուրիշ կողմանէ վախի մէջ կ'երեւայ: Ռամկապետակամք աս յուզմանց ժամանակը գլուխին վերջընելու սկսան: Աս վախը ներքին գործոց պաշ-

տմեան յայտարարութեան մը մէջ բացայայտ յայտնած է, եւ ժողովուրդը կը յորդորէ որ ասանկ յեղափոխական շարժում մ'ըլլելու ըլլայ անմիջապէս խղիւղու ջանան: Ստորին պաշտօնատարաց շատ փոփոխութիւններ ըրաւ եւ Մայ. 29ին Պրիւսիէն կը գրեն, որ Փարիզի բոլոր զինանոցներուն մէջ թնդանթութեան գետեղել տուաւ:

Իտալացիք առհասարակ մեծ եռանդեամբ Բիեմանցի ու Նաբոլէոնի սկսածն ընդգրկած են. ամէն կողմանէ երկուսարդներ Բիեմանց կը վազեն՝ Արիպայտին դրօշին տակը մտնելու համար, որուն բանակը 30,000ի հասած է կ'ընեն: Բիեմանց բանակատեղի մ'եղած է, ուր ամէն բան պատերազմի համար կ'ըլլայ: Բիեմանցեցոց գրգռութիւնն ու մեծարանութիւնն արտաքից կարգի է: Բայց կարծեմ թէ հարկաւորութիւնն չունինը զուշացընելու որ անոնց պատմաններուն դիւրաւ հաւատ չընծայուի, որովհետեւ անոնք, կրնանք ըսել որ 1848ին գրուածներուն երկրորդ աւելցուած ու զարգարուած տպագրութիւններն են, ուստի նոյնչափ յարգ ու ճշմարտութիւնն ունին: Երկրորդ բանակատեղի մը կ'ըլլայ կոր՝ հիմա Գալաչի, ուր կրտսեր Նաբոլէոն Մայ. 29ին գացած է, հոն ժողովուած բանակին գլուխն անցնելու, որպէս զի անկէց Լափարտիա յարձակին: Բոլոր տէրութիւնները Գոսկանայի յեղափոխութեան հուանած չեն ու իրենց դեպքանները ետ կանչած են: Մասա-Գարարան, Սարդինիայի հետ միացած են: Բարնա, Մոսկոն Աւստրիացի զօրքով բռնուած են ու խաղաղութիւնն հոն դեռ անվրդով է, բայց միշտ վախի մէջ են Գոսկանայի բանակէն յարձակում կրելու, եւ ան ատեն յեղափոխութեան հեղեղն հոն ալ կ'ողողէ: Քահանայապետին երկիրներուն մէջն ալ դեռ խաղաղութիւնը կը տիրէ, բայց անոնք Գաղղիացւոց ձեռքն են, ուր յեղեղն պէս կը տրամադրեն: Աս տէրութիւնն ըստ արտաքին երեւութի խիստ չեղբուցութեան հրատարակած է: Նեպոլէոն վերջի օրերը մեծ հարուած մը կրեց իր վեհապետը կորսնցընելով: Փերդինանդոս Բ. Թագաւորը (ծն. 1810 Յունվ. 12) Մայիսի 29ին մեռաւ: Ասիկա վերջի ժամանակները յեղափոխութեան դէմ մեծ հաստատութիւն ու զօրութիւն ցուցուցած էր: Իրեն յաջորդեց իրեն որդին Գալապրիայի դուքսը Իւրբեւ Փրանկիսկոս Բ., որն որ Իտալական պատերազմին մէջ բաց չընէր չեղբ հարստարակեց եւ բոլոր տէրութիւնները ինք ի Գաղղիայէն ու Բիեմանցէն իրեն չեղբութիւնն ընդունեցան: Անդրիա, որ մինչեւ հիմա Գաղղիայի հետ մէկտեղ Նեպոլէոն դեպքանական հաղորդակցութիւնը կտրած էր, հիմակ իր դեպքանը նորէն պիտի խաւրէ: Հոս ալ յեղափոխական խմբուածք մեծ է, եւ ժամանակին կը սպասէ մէկէն ի մէկ պորտկալու:

Աւստրիայի նկատմամբ՝ Նաբոլէոն խարուեցաւ. առհասարակ բոլոր ազգերը տէրութեան կրած յարձակման դէմ զայբացած են, եւ ամէն տեսակ օգնութիւնը կ'ընեն յարձակումը ետ մղելու համար: Ամէն կողմանէ տէրութեան դրամական օգնութիւններ կը վազեն, ամէն կողմ ապստակամ կը զինուորին պատերազմին ասպարէզն երթալու համար, եւ ասոր մէջ Ունգարացիք՝ գրեթէ միւս ազգերը կը գերազանցեն. մինչեւ հիմակ իրենց սեփական ծախքովը 20,000էն աւելի արտասակամ զինուորներ ժողուեցին թէ հետեւակ եւ թէ հեծեալ: Նոյն իսկ Իտալացի Սիկիլիանը գուշուր, որն որ Ունգարիա էր, կայսեր աղաչեց որ զինք պատերազմին ասպարէզը խաւրէ. եւ մեծ ցնծումով Բիեմանցի երկիրը՝ մտաւ: Խաղաղութիւնն ամէն կողմ անվրդով է: Մայ. 29ին Այսրը Հէս թնդանթութեան, Շիլլերի, Գեյներ Գեօրգեւիչի, Արիւնէ զօրապետներուն, Գոսկանայի մեծ զբախ երկու որդիներուն եւ ուրիշ շատ անձինքներու հետ Իտալիայի բանակը գնաց:

Գերմանիան երբեք անանկ միաբան ու միակամ եղած չէ, ինչպէս աս պատերազմին ատենը, բոլոր ժողովուրեան մէջ մեծ գրգռութիւն մը կը տիրէ, որովհետեւ կը կարծեն որ աս պատերազմին երկրորդ արարուածը Գերմանական Ռեյտտի գաւառներուն մէջ պիտ'որ ըլլայ, որոնց ամենէն աւելի Գաղղիացիք աչք անկած են: Պարապ տեղ Գաղղիայի կառավարութիւնը զանոնք հանդարտեցընելու համար կ'ապահովուէր որ պատերազմը միայն Աւստրիայի դէմ է, պարապ տեղ զիրենք երբեմն կը շողբորթէր, երբեմն ալ կը սպառնար. Գերմանացիք ամէն

առիթմերու մէջ թէ լրագրորներով եւ թէ խորհրդանոցներուն մէջ իրենց կամքը բացարայտ կը յայտնեն ու իրենց թագաւորներէն կը խնդրեն, որ Աւստրիայի հետ միանան: Աւստրիայի զօրաց օգնութեան համար ամէն տեղ գրամնց ժողովածոյքներ կ'ընեն, ուստի որ Աւստրիական զօրքը կ'անցնի անհարկն ցընծուութեամբ կ'ընդունին ու անոնց սեղաններ կ'ընեն, եպիսկոպոսներն Աւստրիացեաց զինուց յաջողութեան համար իրենց ժողովրդեան աղօթք կ'ապօրեան. կանայք ալ ընկերութիւններ կը կազմեն որ Գաղղիացի վաճառքներն ամենեւին չգնեն: Նոյն իսկ Բրուսիացիք, որոնք իսկզբանէ Աւստրիացեաց ոստիներն են, հիւժանկ իրենց ատելութիւնը մէկ դի գրած իրենց կառավարութեանէն կը խնդրեն, որ Գաղղիական շարժմանց դէմ ազդու եղանակաւ զենի: Մայիսի 13 խորհրդանոցին մէջ մէկ Ղէհ պատգամաւոր մը միայն չէզոքութիւն կ'ուզէր, միւս բոլոր պատգամաւորները՝ կառավարութիւնը կը յորդորէին որ պատերազմի մէջ մտնելու չդանդալի որովհետեւ դաշինքներն ու Գերմանիան վտանգի մէջ են: Կառավարութիւնն ալ աս միաբան կամաց յայտարարութեանէն գրեթէ ստիպուած խոստացաւ որ Գերմանիայի ու իրեն ժողովրդեան կամաց համաձայն պիտի գործէ եւ Գերմանիայի շահերը իրեն պարտաւորութեանէն աւելի պիտի պաշտպանէ*: Իրօք՝ գերմանական միւս տէրութիւններուն պէս բոլոր իր զօրքը զէնքի կանչած է ու մեծ պատրաստութիւններ կը տեսնէ, սակայն իրեն միտքը դեռ բացարայտ յայտնած չէ, ու թող չիտար որ Ֆրանկֆորթ գերմանական դաշնակցութեան ժողովքին մէջ տէրութիւն մ'իրմ: յառաջ պատերազմին նկատմամբ առաջարկութիւն մ'ընէ, որովհետեւ ասոր մէջ առաջնութիւնն ինծի կը պատշաճի, կըսէ: Միւս տէրութիւններն ասոր հաւանեցան յուսալով որ իրեն առաջարկութիւնը չուտով կ'ընէ, բայց Հաննովերի կառավարութեան համբերութիւնը հասնելով: Մայիսին 17ին առաջարկեց, որ Ռենոսի դաւաճներուն մէջ բանակ մը դրուի: Պրուշի կառավարութիւնն աս գործողութեան դէմ բողբոջեց, այսու ամենայնիւ միւս կառավարութիւններն աս առաջարկութիւնը զինուորական յանձնարարական ժողովքի մը յանձնեցին, որն որ մինչեւ հիմայ պատասխան մը չտուաւ ու կ'երեւայ որ պիտի չտայ ալ, որպէս զի Պրուշի կառավարութեան դէմ գործուած չըլլայ: Պրուշի կառավարութիւնն ինչպէս կ'երեւայ, աս կարօտութեան ժամանակն յարմար առիթ գտնելով՝ գերմանական վարչութեան նկատմամբ Աւստրիայի հետ ունեցած քանի մը խնդիրներն հիմայ կ'ուզէ լուծել, ասոր համար Վիեննայի արքունիքը Վիլիգէն զօրապետը խաւրած է եւ գերմանական միւս արքունիքները՝ Ալֆէնսեպէն զնդապետը: Երկուքին առաքելութիւնն ըստ արտաքին երեւութիւն յաջող կ'երթայ կոր: Կառավարութիւնն իրեն կ'ուսկն ալ յապահովեցնելու համար Միւնսթեր կոմը կ'ուզէր Ս. Բեդերսպոլերի արքունիքը խաւրել, բայց անկէջ Պերլին հեռագրով իմացուցին, որ Ռուսաստան իրեն բռնելու ճամբան արգէն որոշած է, ուստի Միւնսթերին երթման օգուտ չունի: Ասով աս առաքելութիւնը խափանուեցաւ:

Ռուսաստանն ալ պատրաստութիւն կը տեսնէ, Պետտարպոլիսի մէջ բանակ մը ժողոված է, ուրիշ մ'ալ արեւմտեան սահմաններուն վրայ, բայց միտքը դեռ յայտնի չէ, ոմանք կ'ըսեն որ Աւստրիայի դէմ պիտի սպառնայ, ինչպէս որ Աւստրիա արեւելեան պատերազմին մէջ իրեն դէմ սպառնացած էր, բայց շատերն ալ Աղբըսանդը կայսեր խաղաղասեր զգածմունքներն կը յուսան որ խաղաղութիւնը նորէն հաստատելու ետեւէ պիտի իյնայ եւ կամ գեթ պատերազմի մէջ պիտի չմտնէ, մանաւանդ որ արեւելեան պատերազմին յոգնածութիւնը դեռ անցընած չէ եւ ներքուստ՝ գեղացեաց տաժանելի

* Գաղղիայի լրագրորները զարմանալի եղանակաւ հրատարակեցին որ Մայիսի 13ին խորհրդանոցին մէջ Բրուսիացիք առմէքը միաբան իրստ չէզոքութիւն ուզեցին ու կառավարութիւնը նոյնը կատարեալ հաստատեց: Ասոր վրայ պարզութեամբ կ'աւելցնեն, որ լրագրին էջերը նեղ ըլլալով՝ հոն խօսուած նշանաւոր ճառերը գնելը զանց կ'առնուին: Բայց նոյնքը պարունակող բոլոր արտաքին թէ գերմաներէն եւ թէ անգլիերէն լրագրիներ Գաղղիայի մէջ մտնելէն արգելուեցան:

խնդրոյն զբաղած է: Շատերը կը կարծեն որ Աւստրիայի Պուլպարտօնէին ետ քաշուիլը Աւստրիայի ու Ռուսաստանի արքունեաց իրարու աւելի մտանալու համար ըլլայ:

Անգլիոյ ինք զինք չէզոք հրատարակած է, բայց ինքն ալ զինուորական մեծ պատրաստութիւններ կը տեսնէ, բոլոր իր նաւատորմիդը կը զինէ ու Հնդկաստան եղածը ետ կը կանչէ, Ճիպրալթարի Գորֆուի ու Մալթայի բերդերը կ'ամրացնէ ու Միլերիական ծովը շարունակ նաւեր կը խաւրէ, դուցէ իբրեւ մեծ տէրութիւն իրեն կարգը պահելու ու խօսքն անցնելու համար: Բայց կ'ըսուի թէ կառավարութիւնը Նարոլէնի դիտաւորութեան վրայ մտաահութիւն չունի: Իսկ խորհրդանոցին մէջ՝ պատգամաւորներուն մեծ մասը կառավարութեան հակառակ ընտրուած էին, սակայն Տերպիլի դահլիճն ամէն ճիգն ի գործ կը դնէ զինք հաստատուն բռնելու համար, եւ կ'ըսուի որ կրցած է Բալթիկալիսին հետ, որն որ հակառակ կողմնակցութեան գլխաւորն էր, միաբանիլ:

Բորիսկալ ինք զինք չէզոք հրատարակեց: Իսկ Սլոնիսկի ու Գալիսիայի համար կ'ըսուի որ Գաղղիայի հետ դաղընի դաշնակցութիւն մ'ըրած ըլլան:

Տաճկաստանի մէջ ասդին անգլին կան դրգուութիւններ, Գուզայի իշխանը, Սերուիացիք, Գարստաղցիք շարունակ պատրաստութիւններ կը տեսնեն, բայց օսմանական կառավարութիւնը հաստատութեամբ անոնց դէմ կը զենի ու զանոնք խափանելու կը ջանայ: Մայ. 1ին կը գրեն որ 1 եւ 2 պահեստի զօրքն ալ զէնքի կանչած է, որով իր զօրաց թիւը 400.000ի հասաւ: Արտաքին յարձակումներէն ալ պահպանուած է, Ռուսի կառավարութիւնն իրեն բարեկամական միտքն յայտնած է, միւս կողմանէ ալ Անգլիա ծանուցած է (կ'ըսեն) եթէ Ռուսները Փրուսիէն ասդին անցնին՝ ինք անմիջապէս կ'աղիպոյի ու Օտեսոս նաւատորմիդ մը պիտի խաւրէ: Իսկ Յունաստանի կողմանէ, Աւստրիան Բ. Գուռը պահպանուցած է:

Յունաստանն կ'երեւայ որ իրեն ներքին յառաջադիմութեան միտ պիտի դնէ եւ ընդհանուր շարժման հեղեղէն ինք զինք դուրս բռնելու պիտի ջանայ: Ասիկա կը յանձնէր կոսկան զանգին մեծ դուքան ալ որն որ Աթէնքի արքունեաց այցելութեան զացած էր:

Եթէ գաղղիական Տէր լրագրին կ'ըսեն հաւատ ընծայել նէ, Պարսկաստան ալ պատերազմի կը պատրաստուի ու 100.000 զօրք ժողոված է, որպէս զի Տաճկաստան յարձակիլ բայց գաղղիական կառավարութիւնը, կ'ըսէ նոյն լրագրիդ, աս բանն պիտի խափանէ:

Աս է Եւրոպայի ընդհանուր վիճակը, որմէ ապագան գեթ արտ կրնար դուշակուիլ: Հիմակ աչուքին պատերազմի ասպարէզն ալ դարձնենք, որուն վրայ Գաղղիացեաց ու Իտալացեաց կողմանէ տեսակ տեսակ լուրեր կը պտրտին որոնք իրենց իրերով ճշմարտութեան երաշխաւորութեան զուրկ ըլլալով՝ հասարակութիւնն անստուգութեանն ու անձկութեան մէջ կը ձգեն: Մենք մեր տեղեկութիւնները պաշտօնական գրուածներէ եւ գլխաւորաբար Անգլիացի անկողմնակալ լրագրիներէ կը հաւաքենք եւ եթէ ատով ալ ոմանց կողմնակալ երեւանք՝ ուրիշ պատասխան չունինք տալու բայց եթէ՝ սպասենք՝ իրաց ելքը կը յայտնէ:

Պատերազմի Ասպարէզ:

Թէպէտ եւ Լուգ. Նաբոլէոն Մայիսի 12ին արդէն ճշնուտ հասած էր, ուստի անմիջապէս Ալեքսանտրիա բանակը գնաց, եւ կը յուսացուէր որ շուտով ճակատ մը պիտի տրուէ: Սակայն երկայն ժամանակ զօրքը կարգի դնելու եւ իրեն յարմար դիրքերը բռնելու զբաղեցաւ, իսկ ժողովրդեան եռանդը վառ պահելու համար թէ Գուրին եւ թէ Փարիզ պատերազմի վրայք յայտարարութիւններ հանել կու տար, որոնք ըստ մեծի մասին կամ բոլորովին չինծու էին ու երկրորդ օրը նոր սուտով մը ետ կ'առնուէին, եւ կամ յառաջապահաց ու գիշերապահաց մէջ եղած քանի մ'աննշան հրացանաձուլութիւններ կը բովանդակէին: Գաղղիացեաց գիւրքը դեռ միշտ պաշտպանողական էր: — Իլլուայ՝ Աւստրիական բանակին վերին հրամանատարն իրեն լրտեսներէն ու Սեզիա եւ Փո գետերուն երկայնութեամբը դըրուած յառաջապահներէն կասկածելով՝ որ դաշնակցիք (Գաղղ-

ղեկավարը ու Սարգիսիանցի) կ'ուզեն մեծ զորութեամբ Վրկերայի վրայէն դէպ ի Բիաչենցա շարժիլ՝ Մայ. 19ին Վիէննա իմաց առաւ եւ ծանոցը որ երկրորդ օրը Փոյին աջ եզերքը զինեալ լրտեսութիւն մը* պիտ'որ ընել տայ, զորն որ իրք Մայ. 20ին Սրտախին սպարապետի տեղակալն երեք բաժիններով ըրաւ: Առջի բաժինը՝ Ուրպան սպարապետի տեղակալին առաջնորդութեամբ Բիաչենցայի ճամբուն վրայէն Վրկերայի առջեւն եղած Մոնդեպելլայ դեղն յարձակեցաւ, որպէս զի անկէջ Վրկերայի վրայ սպառնայ ու Վաղղիացիները ստիպել իրենց հոն ունեցած բոլոր զօրքը դուրս հանելու: Հոն կեցող Բիեմինդ դեցիք անմիջապէս քաշուեցան, Ուրպան ալ յառաջ գնաց մինչեւ Ճենեաղբելլայ բարձուէրը, ուր Բիեմինդեցւոց բազմութիւն հեծելազօրին հանդիպեցաւ, ու աստիկ կուռ սկսաւ. սակայն եւ այնպէս աւստրիացիք գլխաւորաբար որսորդներուն քաշուցութեամբ թշնամին վաճառեցին ու Վասուէճճին բռնեցին: Ան առեւ Վաղղիացւոց ֆորէյ զօրապետը Վասուէճճին վրայ իրեն ալ թուր խաւրեց, որն որ հետզհետեւ երկաթուղւոյն վրայէն եկածներով այնչափ մեծցաւ, որ Ուրպան եւ իրեն օգնութեան հասած երկրորդ բաժինը երկայն ժամանակ յամառութեամբ կուռէին ետեւ վերջապէս երեքստակ թշնամւոյն դէմ չկարենալով դիմանալ պատերազմելով՝ բայց մեծ կորստով Մոնդեպելլայ քաշուեցաւ ու հոն ամրացաւ: Ֆորէյ զօրավարը երկաթուղւոյն վրայէն բառական օգնութիւն ընդունելով ամէն կողմանէ Մոնդեպելլայի վրայ յարձակեցաւ: Վեղին ճամբաներուն վրայ ստիպել ջարդ մը սկսաւ, ուր մարդ մարդու դէմ կը կուռէր, գաղղիացիք պէտք էին ամէն մէկ տունը պատերազմով առնուէր, եւ վերջապէս (կ'ըսէ Ֆորէյ զօրապետը) Աւստրիացիք յամառ դիմակալութիւնէ մը ետեւ, երբոր իրենց վախճանին հասան, այսինքն՝ հոն կեցող բոլոր Վաղղիական զօրքը դուրս հանեալ առեւ Մոնդեպելլայի վրայ յարձակեցաւ: Վեղին ճամբաներէն Վրկերայի ճակատի կարգով ետ դարձան առանց Վաղղիացիներէն հայածուելու, որովհետեւ Պրան զօրապետին գուռն ու աւստրիական թշնամութեամբներն ետ քաշուելը կը պաշտպանէին: Յամառ կուռ 4 ժամ տեւեց, որուն մէջ պատերազմող Աւստրիացւոց թիւը ֆորէյին բաժին համեմատ 15.000ի կը հասնէր իսկ Վաղղիացւոցը՝ կիւլային բաժին նայելով՝ 40.000ի:

Ֆորէյ զօրապետը Վաղղիական զօրքը շատ կը գովէ, մանաւանդ պաշտօնակալները որոնք վերջի աստիճանի քաջութեամբ ու մահն արհամարհելով՝ թշնամւոյն դէմ կը կուռէին, բայց կրած կորուստն ալ մեծ եղաւ կ'ըսէ: Ինք ճակատին իրիկուներ կը գրէ, ուստի ինկածներուն թիւը չեմ կրնար ճշդիւ տալ, կ'ըսէ, բայց շուրջ 600 - 700 մեռել ու վերաւոր պիտ'որ ըլլան: Այս թիւը Վաղղիացի լրագիրներն կամաց կամաց 1200էն աւելի հանեցին: Ինկողներուն մէջն են Պէօրէ զօրապետը, գնդապետը մը եւ շատ պաշտօնակալներ: Կիւլայ աւստրիական զօրավարն ալ Վաղղիացւոց հետեւակազօրքը կը գովէ, բայց անոնց թշնամութեամբներուն համար կ'ըսէ որ միշտ իրենց գլխէն վեր՝ օդի մէջ կը նետէին, ասոր համար անոնցմէ վիրաւորուող խիստ քիչ եղած են: Իսկ հեծալազօրքը, որն որ ըստ մեծի մասին Բիեմինդեցի էր, երբեք Աւստրիացի հուզարներու ու ուլաններու դէմ չկրցաւ կենալ: Բիեմինդեցի հեծելազօրն՝ անգամ մը նոյն իսկ հետեւակ որսորդներէն հայածուեցաւ ու 200 հոգի կորսնցուց: Աւստրիացւոց կորուստն ալ մեծ եղաւ. Կիւլայ զօրապետը ճակատէն երեք օր ետքը քննելով՝ 718 հոգի վիրաւոր դատաւ, 294 հոգի՝ մեռած եւ 283 հոգի անհետ եղած. ըստ մեծի մասին վիրաւոր գրեթէ ինկած, իսկ մնացածները մեռած են:

* Չիտուորական լրտեսութիւնն ուրիշ բան չէ բայց եթէ, թշնամւոյն զօրաց դիրքն ու թիւը հետազօտել, որպէս զի ասոր դիտարկութիւնն իմանայ, ու ինք զինք անոր համեմատ կարգաւորէ: Յառաջագոյն, երբ որ զօրքը դաշտի մէջ վտաններու տակ կը բանակէր՝ աս հետազօտութիւնը դիւրին էր, որովհետեւ հետուանց ամէն բան կը տեսնուէր: Բայց հիմա՛ կուռն ժամանակս զօրքը աներու մէջ բանակելով՝ չիկրնար տեսնուիլ, ուստի երեւան հանելու համար հարկ է դուռդ մը բաւրել ու կուռ մը սկսիլ: Աս կ'ըսուի զինեալ լրտեսութիւն:

Վաղղիացւոց ձեռքն ինկածները՝ Վաղղիան մեծ մարդասիրութեամբ նայեցաւ ու մէջերնին ստակ բաժնելով՝ Մարտէյ խաւրեց:

Աս է Մոնդեպելլայ կուռոյն համառօտ պատմութիւնը՝ Վաղղիացւոց ֆորէյ զօրապետին ու Աւստրիացւոց կիւլայ թշնամութեամբին, ինչպէս նաեւ Անդրիական Հերայտ լրագրին Ալեքսանտրիա եղող թղթակցին գրուածներէն հանած: Երեքին ալ բաժնեւերն իրարու միաբան են եւ իրար կ'ամբողջացնեն: Բայց Վաղղիացի ու Իտալացի լրագիրներն ասոր մէջ մէկ մեծ յաղթութիւն մը կ'ուզեն տեսնել, որուն համար Գալլան անգղիացի լրագիրը կ'ըսէ, որ Լուդ. Վաղղիան եթէ Փարիզ դարձած առանց ցնծակց ընդունելութիւն գտնել կ'ուզէ նէ ալ այսպիսի Մոնդեպելլայի յաղթութիւններ պէտք չէ որ ընէ:

Մոնդեպելլայի կուռոյն երկրորդ օրը Մայ. 21ին Բիեմինդեցիք ալ Աւստրիացւոց ալ թեւէին վրայ զինեալ լրտեսութիւն մ'ըրին: Չիտուորի զօրապետը 12-15.000 զօրքով Վերջելլիի քով կեցած Չեպի գնդապետին կէս վաշտին (3000 հոգի) վրայ յարձակեցաւ: Չեպի գնդապետը պատերազմելով՝ Օրֆենկո ետ քաշուեցաւ, ուր սպարապետի տեղակալ Յուպել երկու վաշտ թշնամւոյն վրայ խաւրեց: Ասով Բիեմինդեցիք առանց կուռելու Սեզիա գետին ալ եզերքն անցան:


Մայ. 23ին Կարիպալտին 6000 ազատակամ զինուորներով՝ Արոնայի քովէն Գիլինո գետն անցաւ ու Աւստրիացւոց երկիրը մտաւ: Սահմանի վրայ եղած պահպաններն զինաթափ ըրաւ ու գնաց Վարեզէ ամրացաւ, ուսկից մինչեւ Գոմայ քաղաքն յառաջացաւ: Վարեզէն յայտարարութիւն մը հանեց, որով Լոմպարտացիներն պատամբելու ու Աւստրիացւոց դէմ զինելու կը յորդորէ: Սակայն խաղաղութիւնն ու հանդարտութիւնն էր ու չլրջովեցաւ: Ուրպան սպարապետի տեղակալը Միլանէն էրաւ ու Կարիպալտին վրայ քայլելու սկսաւ: Մայիսի 30ին հեռագրով կը ծանուցանեն որ Կարիպալտին նոյն օրը յաղթուած ու Հելլուետիա փախած է (°):

Մինչեւ հիմակ իրարու ըրած լրտեսութիւններէն կ'իմացուի որ Վաղղիացւոց ու Բիեմինդեցւոց զխաւոր բանակը Աղեքսանդրիա է, Լուդ. Վաղղիանին առաջնորդութեան տակ, որն որ Վաղղիացի քովէն Փօ գետն անցնելու պիտ'որ ջանայ, ալ թեւէր՝ Վրկերա է, Պարակէ տ'իլլիէ սպարապետին առաջնորդութեան տակ, որն որ դէպ ի Բիաչենցա ու Բաւիա պիտ'որ քայլէ, իսկ ձախ թեւը Վերջելլի է Վիկտոր Լամինուէլ թաղաւորին ու Գանրոպեր սպարապետին առաջնորդութեան տակ, որն որ դէպ ի Մարգարա պիտ'որ քայլէ: Իսկ Աւստրիացւոց զխաւոր բանակը Կարլապոլ է, մինչեւ հիմա կիւլայ զօրապետին տակ, բայց Փրանկիսկոս Յուլիէի կայսրը Մայ. 31ին բանակը գալով, անշուշտ հրամանատարութիւնը վրան պիտ'որ առնու: Վաղղիացւոց զխաւոր բանակին երկու կողմը երկու ուրիշ բանակներ ալ կեցած են. հիւսիսային կողմը Պիեւլայի քով՝ Նիլ զօրապետին առաջնորդութեան տակ, եւ Կարիպալտին հետ, որն որ Նիլին յառաջապահը կ'երեւայ, 30.000ի չափ զօրք կայ, իսկ հարաւային կողմը Գոսկանայի մէջ կրտսեր Վաղղիանին առաջնորդութեան տակ, ուր 40.000 (°) զաղղիացի ու 30.000 (°) գոսկանացի զօրք պիտ'որ ըլլայ: Աս երկու բանակներն անշուշտ Աւստրիական բանակին կուռակը բռնելու պիտ'որ ջանան:

Պատերազմի ուրիշ ասպարէզ մ'եղած Մարիական ծովը, ուր Վաղղիացւոց նաւատորմիցը գացած ու Աւստրիայի (Գերմանական դաշնակցութեան չլիբարեքած) բոլոր նաւահանգիստները պաշարման վիճակի մէջ հրատարակած է: Նաւատորմին գործքն է Աւստրիայի վաճառականութիւնն արգելել ու անոր նաւերը գերի բռնել. մինչեւ հիմայ խել մը վաճառականաց նաւեր բռնած է. բայց միշտ իրեն պատիւը պահելով չէ: Թրիեստէն կը գրեն որ Մայ. 25ին զաղղիացի շոգեշարժ կրկնայարկ նաւ մը Աւստրիական դրօշը բացած դէպ ի Թրիեստ կուգար. Բիւրանոյ հասած ատենը շոգեւաւ մը տեսնելով՝ անոր վրայ վազեց ու Վաղղիական դրօշը բացաւ: Աս շոգեւաւը Հորլանտացի էր: Թրիեստի ու արեւելքի մէջ հաղորդակցութիւնը Յունաց շոգեւաւներ վրանին առին ու ամայն օրն պիտ'որ սկսին:



ԵՐԻՄՅԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 13.

1859

Բ. ՇՆՏՈՐ



ՅԱՆՈՑ ԽՂԻԿԸ
ԿՆՄ
ՔԻՊՈՒՐԿ

Այն օր Գիպուրկին հասնելուն կրսպասուէր, երկրորդ, երրորդ եւ վերջի հրաւերն ալ եղաւ, բայց բաղձացուածը չերեւցաւ: «Գիպուրկ հաւանականաբար թուղթն ընդունած պիտի չըլլայ, կամ թէ գլուխը դժբախտութիւն մ'եկած է, որ մինչեւ հիմակ չեկաւ», կ'ըսէր մատանապետն երբոր դքսուհին կու լար, եւ դուքսն ալ ազատութեան բողոք յոյսը մէկ գի թողուցած էր: Բայց նոյն վայրկեանին մէջ ամբողջն դաւթին մէջ ձիաւորի մը շարժում լսուեցաւ:

«Մի յուսահատիք տէր, արիացէք», գոչեց ծերունին ուրախութեամբ. «Աստուած օգնութիւն կը խաւրէ»:

«Ո՛հ, Գիպուրկն ըլլար, գոչեցին երկուքն ալ մէկտեղ եւ վար վաղեցին: Նոյն վայրկեանի մէջ մուշտակէ վերարկուի մը փաթթուած մէկը ներս մտաւ: Գիպուրկի կոմսը: Ո՛հ, Գիպուրկ չէր: Պէտքաին բազուկներուն վրան ինչաւ Գունիկունտա Պիպերինկէն խաթունիլը:

«Միրելն բարեկամ», գոչեց վերջինը Պէտքային «իմ անսովոր եւ անակնկալ այցելութեանս վրայ մի զարհուրիր: Քաջալերուէ եւ սիրտ ըռէ. որովհետեւ ամէն մէկ վայրկեանն անգին է: Ամուսինդ պէտք է որ փախչի, եւ աս ժամուս մէջ պէտք է որ ձամբայ ելլէ, ապա թէ ոչ կորսուած է»:

«Տէր Աստուած», գոչեց դքսուհին եւ Գունիկունտային բազկացը վրան ինչաւ: Ասի՛ զանի առնելով բաղձոցին վրայ տարաւ, ուր քիչ մը հանգչեցաւ:

«Երբէ ինծի սիրելն Պէտքա, կ'ըսէր Գունիկունտա հեղութեամբ իր բարեկամին, «որ քեզի գուժաբեր եղայ: Բայց մի եւ նոյն ատեն նաեւ ազատու-

թիւն ալ կը բերեմ: Ուրեմն, տէր դուքս պէտք էք անմիջապէս փախչիլ, որովհետեւ արագ փախուստը միայն կրնայ զձեզ փրկել: Մտիկ ըռէք, համառօտիւ պատմեմ: Չեր կոթփրիտ Գիպուրկ դքսոյն գրած թուղթը ֆէֆէ դատաւորաց ձեռքն անցած է: Յատակագիծը մատնուած է: Գիպուրկ աս ամէն բանէն, բնաւ բան մը լսած չէ: Մահերնիդ որոշ է: Աս գիշեր զձեզ անկողնէդ հանել կ'ուզեն: Տէր դուքս, աշխարհքիս մէջ ձեզի ամենէն սիրելի եւ ազնիւ եղողներուն սիրոյն համար կ'աղաչեմ որ շուտով ձի մը պատրաստել տաք եւ շուտով փախչիք, շուտով սրչափ որ կարելի է: Թէ որ քանի մը ժամ ալ յապողելու ըլլաք, անիրկելի էք»:

Գունիկունտա՝ դքսոյն աս եղանակաւ խօսած ատենը, աղաք մօրերնուն քովը կու լային եւ կը հեծէին, իսկ մայրերնին մարելով բաղձոցին վրան ինչաւ էր:

«Պէտք էք փախչիլ տէր, կ'ըսէր մատանապետը. «Եւ ես ալ ձեզի կ'ընկերանամ: Ես հիմայ շուտով վար կ'իջնամ ու ձիերը պատրաստել կու տամ»:

Գուքսն անանկ ապշած եւ անանկ ամէն կողմանէ ստիպուած էր որ ինչ ընելըք չէր գիտեր: «Տէր կոմս», նորէն սկսաւ Գունիկունտա. «ձեր ամուսինը մարած է, բայց շուտով կ'արթննայ, դուք աս վայրկեանը գործածեցէք եւ հեռացէք, եւ անջատման ցաւն իրեն խնայեցէք: Ես անոր քովը կը մնամ, մինչեւ որ ան հաճոյարար լուրն առնենք թէ դուք ապահովցած էք»:

«Բայց ողորմած Աստուած, ո՛ր պիտի փախչիմ», կ'ըսէր դուքսը:

«Գեպ ի շելուետիա, Գոկկենպուրկ դքսին քովն, ուր զԳիպուրկ ալ կը գտնէք: Գեպ ի շելուետիա փախչիլը ֆէֆէ դատաւորները չեն կրնար կռահել, անոնք Վիեննայի գլխաւոր ճամբուն վրայ ձեզի կը սպասեն: Անոր համար միշտ անտառային տեղեր պէտք էք կենալ, որ անոնցմէ գանուելէն ապահով ըլլաք: Եւ որպէս զի հիմակ ժամանակ չկորսընցնէք, սա ոսկուով լեցուն քսակն ալ մէկտեղ առէք, որովհետեւ առանց դրամոց չէք կրնար փախչիլ: Ուրեմն տէր դուքս, պատրաստուեցէք, ժամանակը կը մօտենայ, ազատեցէք իմ բարեկամիս՝ դրք-

սուհւոյն ամուսինն, ու անոր զաւակաց հայրը: Սա քանի մը ժամերը յօգուտ գործածեցէք, ապա թէ ոչ բոլոր աղատելու յոյսը շատ ուշ եղած կ'ըլլայ»:

Գունիկունտա՝ աս ըսելէն ետքը, պատի վրայէն կախուած սուրն անձամբ վար առնելով, դքսոյն մէջքն անցուց, որ անտարբերութեամբ թող կու տար: Որովհետեւ իր աչքերը մարած ամուսնոյն եւ լացող տղոց վրայ սեւեռեալ էին. սրտէն արիւն կը վազէր, եւ ինք զինքը չէր կրնար որոշել:

Հիմակ տէր դուքս, ալ ատեն մի կորսընցեք, գոչեց Գունիկունտա: Պէտքա վրայ կու գայ, արդէն աչքերը կը բանայ: Նայեցէք, նայեցէք ձիերն արդէն գաւթին մէջն են: Օն, ծն ատենն է, ամենէն պատուական ժամանակն է»:

Գուրքը, կարծես թէ Գունիկունտային ստիպող աղաչանքները չէր լսեր, դեռ երկայն ատեն արտասուալից աչք իր ամուսնոյն ու տղոցն առջին կը կենար: Մէյ մ'ալ յանկարծ իր անզգայ ամուսինը դրկեց եւ իր կրծոցը վրայ ճնշեց, նոյնը տղոց ալ ընելով, որոնք սրտակոտոր կ'աղաղակէին, գանոնք մէյ մ'ալ պագնելով, դուրս ցատկեց եւ խղնջածեւ սանդղէն վար ածապարելով ամրոցին գաւթի ճասաւ: Չիուն վրան աշտանակեց եւ դունէն դուրս ելաւ:

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Զարհուրելի վրեժ:

«Վա՛նք քեզ Աստուած, ալ գնաց», կ'ըսէր Գունիկունտա, եւ սրտին մէջէն Աստուծոյ աղօթելով որ զանի պաշտպանէ եւ ապահով տեղ մը հասցնէ, կուսական աչացը մէջ պայծառ արցունք մը կը շողջողար: Իւ իր բարեկամին մօտենալով, անոր քով բազմոցին վրան նստեցաւ եւ անոր գլուխն իր կուրծքին վրան հանգչեցուց: Նաեւ տղաք ալ հանդարտեցնելու փոյթ տարաւ, որոնք իրենց հօրն երթալուն վրայ խիստ կու լային, «Հանդարտեցէք, սիրելի զաւակք», կ'ըսէր «մի լաք, որովհետեւ ձեր սիրելի հայրը, բարի բարեկամի մը գնաց, ուստի որ՝ զինքն սպաննել ուզող՝ ան չար ասպետաց դէմ օգնութիւն գտնելով, շուտով ետ պիտի դառնայ»:

«Ո՞վ շուտով ետ պիտի դառնայ», հարցուց դքսուհին տկար ձայնով եւ դեռ կէս մը միայն սթափած:

«Մաքսը, քու ազնիւ ամուսինդ», պատասխանեց Գունիկունտա:

«Մաքսը. այո՛ իմ Մաքսս», ըսաւ միայն, տկար դքսուհին:

«Սիրելի մայր, սիրելի մայր, ալ պէտք չէ որ արտմիս եւ անհանգիստ ըլլաս», կ'ըսէին տղաք զինքը փափուկ եղանակաւ մը շոյելով. «մեր սիրելի հայրը գնաց որպէս զի զինք սպաննել ուզող չար ասպետաց դէմ օգնութիւն մը գտնէ»:

«Չար, չար ասպետները», պատասխանեց պղզտիկ Պէրդա առանձին, «մեր սիրելի հայրը սպաննել կ'ուզէին»:

«Ի՞նչ գան մէյ մը, ան չար ասպետները», աւելցուց Գունի, «հայրերնիս քաջ ասպետաց հետ դառնալու ըլլայ, զամէնքն ալ կը վառնտէ»:

«Ար վառնտէ», կրկնեց մայրը հարցնելով, եւ աշուրները բացած քննող եղանակաւ մը չորս կողմը կը նայէր եւ բան մը կը փնտրուէր: «Հայրերնիդ ո՞ւր է», կը հարցընէր եւ խելքն հետզհետէ աւելի վրայ կու գար:

«Կնաց, սիրելի մայր», կրկնեցին տղաք, «որպէս զի չար ասպետաց դէմ օգնութիւն գտնէ»:

Աս վայրկենիս մէջ մէկէն ի մէկ ամէն բան դքսուհւոյն մտացն առջին եկան, եւ աչքերէն արտասուաց հեղեղներ սկսան իջնալ: Տղաք ալ տեսնելով որ մայրերնին կու լայ, իրենք ալ յորդ արտասուք կը թափէին: Խոհեմ Գունիկունտա թող տուաւ որ իր բարեկամը լայ, որովհետեւ դիտէր որ արցունք զցաւը կը մեղմացնեն եւ ծանրացած սիրտը կը թեթեւցընեն: Պէտքային արտասուքն ալ ասանկ դէպք մը յառաջ բերին:

«Ուրեմն խեղճ եւ դժբախտ Մաքսը գնաց», հարցուց դքսուհին իր սրտի ծանրութենէն կակղցած եւ հանդարտած: «Գոնէ վերջին երթաս բարով մը կարենայի ըսել: Ո՞ր ամենակարող Աստուած գոն զինքը պաշտպանէ ու փրկէ»:

«Ղսանկ աղէկ է, տիկին, այսպէս պէտք է ըլլալ», պատասխանեց մատուանապետը, որ կամացուկ, առանց տեսնուելու խցին մէջ մտած, եւ դքսուհւոյն խօսքը լսած էր: «Պէտք ենք Աստուծոյ վստահ ըլլալ, որովհետեւ կարօտութեան լաւագոյն օգնականն ինքն է: Մենք դուքսը մեր աղօթիցը մէջ պէտք ենք Աստուծոյ հովանաւորութեան յանձնել, եւ հանգարա սպասել որ ինք ամէն բան ի բարին դարձընէ»:

«Կ'մ դժբախտ էրկանս ո՞վ ընկեր եղաւ, կամ թէ առանց ընկերութեան գնաց», աւելցուց դքսուհին քիչ մը հանդարտած:

«Ղսանց ընկերի գնաց», պատասխանեց ծերունին, եւ աչացը մէջ արցունքը կը փայլէր: «Ես երկու ձի պատրաստել տուած էի. մէկը մեր տիրոջն ու մէկալն ինծի համար: Որովհետեւ հաստատուն միտքս դրած էի որ ինք ո՞ւր որ երթայ իրեն ընկերանամ: Բայց ինք որոշակի արգելեց որ իրեն ընկերացող չըլլայ: Ինք Քուրդին ասանկ խօսեցաւ. «Գունիմ հեռաւորութեանս ատենն իմ ծառայիցս վրայ հոգաբարձու կ'ըլլաս, իսկ դուք յարգելի տէր», հոս ծերունւոյն աչքէն ակամայ իսկ արտասուք կ'իջնար. «դուք ալ ամուսինս ու տղաքս մխիթարեցէք եւ իրենց հայրաբար բարեկամ եղէք»: Աս խօսելէն ետքը մեկնեցաւ: Քուրդ եւ եւ մնացինք ու կու լայինք: Որովհետեւ մեր տիրոջը կամաց դէմ գործել չէինք ուզեր, նոյնը մեզի համար նուիրական ու սուրբ էր: Ես ազնիւ տիկին, եթէ որ կը բարեհաճիք ձեր եւ ձեր որդւոցը հայրաբար բարեկամ կ'ըլլամ: Այնպիսի բարեկամ մ'որ ձեզի եւ ձեր որդւոցը համար, իր արեան վերջի կաթիլն ալ թափելու պատրաստ է»:

Ասոր վրայ Պէտղա շնորհակալութեամբ ծե-
րունեցն ձեռքը պագաւ :

«Ինծի կ'երեւայ որ, կ'ըսէր Գուռիկունտա դըք-
սուհւոյն, «դուն պէտք ես անկողին մտնել, որովհետեւ
տեւ մարմինդ շատ տկարացած է: Ճակատդ կ'այրի,
կ'երեւայ որ սիրելի Պէտղա խիստ գլխացաւ մ'ուշ-
նիս: Եկուր խեղճ բարեկամ ննջարան երթանք: Քիչ
մը քնանալէդ ետքն ամէն բան կարգի կու գայ,»:

«Ո՛հ ստուգիւ, թէ որ կրնամ նէ քիչ մը
քնանալ, պատասխանեք Պէտղա եւ իր բարեկամին
ետեւէն կ'երթար որուն տղաք ալ կը հետեւէին:

Կէս ժամ ետքը Գուռիկունտա նորէն խուց
դարձաւ, ուր ծերունի երէցը ջերմեռանդութեամբ
ժամասացութիւնը կը կատարէր:

«Վըսուհին, աղնիւ ու բարի տիկինը քնոյ մէջ
է, կ'ըսէր ծերունեցն: «Նոյնպէս սիրուն պզտիկներն
ալ կը քնանան: Աստուած իրենց քունն օրհնէ եւ
մինչեւ որ զարհուրելի այցելութիւնն անցնի նէ թող
չտայ որ արթննան,»:

«Դ՛նչ այցելութիւն է, ըսածդ դուստր,» հար-
ցուց ծերունին:

«Պարտախելի այցելութիւն մը պիտի ըլլայ եւ
աս գիշեր պիտի ըլլայ, պատասխանեց Գուռիկունտա:
«Կէս գիշերէն յառաջ դիմակներով երեք սեւ զրա-
հաւորեալներ պիտի գան, ասոնք անոնք են որոնք
զբուրսը բռնել կ'ուզեն,»:

«Դ՛նչ, պիտի գան ան սրիկաները, կը կրկնէր
մատանապետը դառնութեամբ: «Թող գան մենք չենք
վախնար: Առանց վախու գիմացնին կ'երթամ եւ ճըշ-
մարտութիւնը իրենց առջին կը խօսիմ,»:

«Դ՛ս ալ,» աւելցուց Գուռիկունտա, «եւ ալ
չեմ վախնար: Չեղի հետ յարգելի տէր արթուն կը
մնամ: Ասպետներն ինչպէս պիտի ապշին ու մնան
երբոր դքսոյն ու դքսուհւոյն տեղն զմեզ գտնեն, եւ
իրենց անասուած յատակագիծը փճանալու ըլլայ:
Աս երեքը սաստիկ կատաղութեամբ պիտի յարձա-
կին: Բայց մենք չենք վախնար: Ան ամբարտաւան դա-
տաւորները թող անսնեն, որ կրծոց մէջ բարի խիղճ
մը կրող մարդիկ իրենցմէ աւելի քաջասրտութիւն
կրնան ունենալ,»:

«Դ՛ղէկ ըսիր, աս բանս մենք պէտք ենք, աղ-
ջիկս, իրենց ցուցնել,» կրկնեց ծերունին եւ աւել-
ցուց: «Բայց առանց հարկաւորութեան պէտք չէ որ
զիրենք դրդուենք: Որովհետեւ աս դատաւորներն, ալ
մարդ չեն, մարդկային բոլոր զգածմունքը թողուցած,
գիշատող դազան եղած են եւ ամէն տեսակ յան-
ցանք գործելու ենթակայ են: —

Կ'իչ մը վերջը Գուռիկունտա յանկարծ գոչեց
«ձիերու ոտից ձայներ կը լսեմ: Սեւ ասպետներն են:
Ամրոցի գաւթին մէջ մտան: Քաջալերուեցէք յարգելի
տէր, հիմայ ներս կու գան,»:

Ասոր վրայ անմիջապէս դուռը բացուեցաւ եւ
երեք գիմակաւորեալ ասպետներ ներս մտան, ասոնցմէ
երկուքը դրան քով լուռ կեցան, իսկ երրորդն այն-

պիտի զօրաւոր քայլերով յառաջ եկաւ որ գետինն
ու պատուհանները կը դողային, եւ եկեղեցականին
ու աղջկան մտանալով,

«Պարս Աալտերնի դուքսն ո՛ր է, կը հարցը-
նէր ստուար ձայնով մը:

«Նոս չէ տէր ասպետ,» պատասխանեց ծերու-
նին առանց վախու:

«Պանչեցէք, կ'ըսէր դիմակաւորեալ ասպետը. «ո-
րովհետեւ էական բանի մը վրայ իրեն հետ խօսիլ կ'ուզեմ,»:

«Ինք ամրոցի մէջ չէ, տէր ասպետ,» պատաս-
խանեց մատանապետն հանդարտութեամբ:

«Ինք դէպ ի Վիեննա Մաքսիմիլիան կայսեր
երթալու ճամբուն վրայ է,» ըսաւ խաբէութեամբ
Գուռիկունտա, եւ այնպէս ձեւացուց որ ըսածը բեր-
նէն փախած ըլլայ:

«Ո՛հ սատանայ,» գոչեց սեւ ասպետը զարհու-
րելի եղանակաւ մը, եւ ոտուրներն անանկ գետինը
կը զարնէր որ բոլոր խուցը կը սասանէր: «Արդէն
անմիջապէս կուահեցի,» կ'ըսէր բարկութեամբ, «երբ
որ զքեզ, Պիպերինկէն խաթուն, զքեզ հոս տեսայ,
իմացայ որ սատանան մեզի խաղ մը խաղացած է:
Խաթունիկ, դքսոյն մեր ձեռքէն փախելը ձեր գործքն
է: Բայց անոր փախելը թէ ձեզի եւ թէ բոլոր Աալ-
տերնի ընտանեաց վարդ մը պիտի չբուսցնէ,»:

«Տէր ասպետ,» կրկնեց քաջութեամբ ծերու-
նին «ձեռք վարդ չբուսցնենք, բայց փուշեր յառաջ
կը բերէ որոնք, ձեր Աալտերն դուքսը բռնելէն յա-
ռաջ զձեզ պիտի խայթեն,»:

«Տարգելի տէր,» որոտաց ասպետը «ձեր ապա-
ժամ խայթը մէկ զի թողուցէք, ապա թէ ոչ,» աս
ըսելով ձեռքը սրոյն վրայ դրաւ:

«Ի՛նչ չկայ տէր ասպետ, սուրդ քաշէ,» կ'ը-
սէր հանդարտութեամբ ծերունին, «ես անկէ վախ մը
չունիմ: Ես պատուոյ մէջ ծերացայ եւ մազերս ձեր-
մը կցան եւ կրծոց մէջ բարի խեղճ մ'ունիմ, եւ մա-
հուրնէ չեմ վախնար,»:

Ասպետը տկար ծերոցն, աս քաջ խօսքերը ըս-
ելով ապշեցաւ եւ Գուռիկունտային դարձաւ:

«Պիպերինկէն խաթունիկ, դուք սուրբ ֆեֆէն
դէմ գէշ խաղ մը խաղացիք, ասոր համար ձեզմէ
վրէժը պիտի առնուի,»:

«Պուրը մը, վրէժխնդրութիւն չգիտեր,» պա-
տասխանեց ծերը, «բայց . . . »:

«Դ՛նէ ծեր, լուէ կ'ըսեմ,» կրկնեց ասպետը
բարտութեամբ: «Գիտցած ըլլաք խաթունիկ, որ ֆեֆէն
դէմ մէկը պաշտպանելուն պատիժը մահ է,»:

«Դ՛ո՛ տէր ասպետ,» կրկնեց աղջիկն աներկիւ-
ղութեամբ, «ես գիտէի բայց ի վերայ այսր ամենայ-
նի ըրի. եւ խիղճս ինծի կը վկայէ որ ազնուական
գործք գործեցի,»:

«Դ՛էջ եւ անաստուածի մը գործք գործեցիք,»
կ'ըսէր ասպետը բարկութեամբ զաղջիկը յանդիմա-
նելով. «դուք զսուրբ ֆեֆէն նախատեսիք եւ անար-
գեցիք: Մահուան արժանի եղաք,»:

«Պիպերինկէն ինչպէս որ գործեց նէ անանկ ալ կը մեռնի», կրկնեց աղջիկը քաջութեամբ:

«Ղրէժ, վրէժ ձեր եւ վալտերն ամրոցին վրայ, գոչեց կատաղոյ պէս սեւ ասպետը, «Ղրէժ, վրէժ փախտականին վրայ ալ», պոռացին մէկալ երկուքն ալ: Ասոր վրայ զարհուրելի հայհոյութիւններով եւ անէծքներով երեքն ալ խցէն դուրս ելան եւ սանդղ-դէն վար յարձակեցան ու «Ղրէժ, վրէժ», կը հնչէր ամրոցին երկայն ճամբաներու մէջ: Ասպետներն ամ-րոցէն քիչ մը հեռանալէն ետքն ալ վալտերնի ամ-րոցին վրան անէծքներ կը թափէին:

«Ղ, ս ինչ զարհուրելի մարդիկ են», կ'ըսէր Գունիկունտա անոնց հեռանալէն ետքը:

«Նշու ոչ իսկ մարդ են», կրկնեց ծերունին, «կատաղի անասուններ, արիւնկզակ վագրներ ու բո-րեաններ են: Բայց մեր վրայ գոչած վրէժնին, ստու-գիւ՛ ինչպէս որ երկինքն Աստուած ըլլալն ստոյգ է, այսպէս ալ ստուգիւ պիտի գայ օր մ'որ ան վրէժն իրենց վրայ պիտի գայ: Պէտք ենք քուրդին յանձնել որ իր մարդիկներովը գիշեր ցորեկ պահպանութիւն ընէ, եւ միայն ծանօթ մարդիկները խրամի կամրջին վրայէն ներս թողու: Որովհետեւ կը վախնամ որ աս մարդիկներն ըրած սպանալէքն ի գործ կը դնեն»,:

«Նրկիւնք պահէ այսպիսի արկածէ», աւելցուց Գունիկունտա: «Բայց դքսուհին ու տղաք եղած բա-ներէն բան մը չիմանան նէ աղէկ կ'ըլլայ: Պէտք է բոլոր ծառայից ապսպրել: Որովհետեւ խեղճ տիկինն արդէն նոյն իսկ առանց աս եղածն իմանալու ալ բաւական կրելու բան ունի: Մէյ մ'երթամ նայիմ որ դեռ կը քնանայ: Գիշեր բարի յարգելի տէր»,:

Աս ըսելով Գունիկունտա հեռացաւ, մատաւ-նապետն իր ժամասացութիւնը կը լմնցընէր: Պէտքը շարունակուի:

Մ Ա Ղ Ա Ե Ա Մ Ա Ս Ե Կ Ա Ն Ե Կ Ա Ն

Գ . Ս Ա Ր Ի Ր

Զագարաշտաշտան (Pancreatum):

Աս ծաղիկն իր ձագարի ձեւով վեց մաս բաժնուած եղններով կը ճանցցուի: Աս տեսակ շուշանր արտաքոյ կար-դի գեղեցիկ տեսակներ ունի, որոնք աս կողմանց պտղա-թեան պատճառաւ ազատ տեղ դժուարաւ կը դարմա-նուին: Բայց ով որ գէպ ի հարաւ նայող խցի մը մէջ ամառ ատեն պատուհանի քով նոյնը դարմանելու ըլլայ, աս գեղեցիկ ծաղիկը տեսնելու արժանի կ'ըլլայ: Ծաղիկ ա-տենը շատ ջուր կ'ուզէ, բայց ուրիշ ատեն, մանաւանդ ձմեռը՝ չափաւոր: Ասոր հոգն է փտտած տերեւի հող, աւազով ու քիչ մը կաւով խառնուած: Չմեռը պէտք է աղէկ տաքցուած խցի մէջ պահել, բայց կրակարանի մօտ պէտք չէ դնել: — Երեւելի տեսակ մըն է:

Վարիսատեսակ 2. զանազան ատեն կը ծաղիկ, տերեւները սրածեւ, ձողւնը շուրջ 3 մասնաշափ: Ծաղ-կէն ետքը երբ որ տերեւները կը թափին, ան ատեն ալ պէտք չէ ջրել: 2—3 ամիս հանդիւրէն ետքը նոյն տիւն ուրիշ հողի մէջ կը անկուի:

Գեղեցիկ 2. (P. amoenum). Երկայն, ձուածեւ տերեւներով եւ տարածեալ, սպիտակ, անուշահոտ ծա-ղիկներով: Անանկ սոխ մըն է որ միայն ջերմոյններու մէջ պատուհանի ետեւը կրնայ ծաղիկեցուիլ, շատ պարարտ եւ աւազախառն հող կ'ուզէ, եւ աճման ատենը խոնաւութիւն կը սիրէ, եւ սոխին ձողերէն բաժնելով կ'աճին:

Անուշահոտ 2. (P. fragrans): Չուածեւ, սրածայր եւ լայն տերեւներով, եւ ճերմակ, գծաւոր եւ խիտ անու-շահոտ ծաղիկներով: Վերինին պէս կը մշակուի:

Իլլիրիական 2. (P. illyricum): Հարաւային Եւրո-պական տունի է: Տիգածեւ, բուլթ, մուլթ կանանչ տերեւ-ներով եւ երկանկին ճիւղերով, բազմաթիւ, սպիտակ եւ անուշահոտ ծաղիկներով: Ծաղիկն ներսի պոսիլը վեց ճեղք ունի: Չմեռը ծածկուելու ըլլայ բայց օդի մէջ ալ կը դիմանայ:

Մարիտիմ 2. (P. maritimum): Երկայն, հաւասար լայն, աիգածեւ մուլթ կանանչ տերեւներով, նոյնպէս մուլթ կանանչ եւ ճղմուած ձողւնով, եւ քանի մը կանգուն կե-ցող, նարիսատեսակ, սպիտակ, կանանչ գծերով, անու-շահոտ ծաղիկներով: Ծաղիկն մէջ կողմը աւելի զանգա-կածեւ պակ մ'ունի՝ տասը բուլթ ակուններով: Արնայ իբր պարտեղի ծաղիկ ալ գործածուիլ, բայց ձմեռը բայց օդի մէջ անցնելու համար պէտք է ծածկել:

Կ Ա Ր Ի Պ Ա Ն Ի Տ Ի

Յուլիէի Կարիպալտի Յուլիսի 14ին, 1807ին Նիցյա ծնաւ, իր պոլսիկ հասակին մէջ Սարաւիիացոյ նաւատոր-մըղին մէջ ինք զինքը ծովային ծառայութեան նուիրեց, եւ ան ատենէն ի վեր իր արիւթեան ու պաղարիւնութեանը քանի մը փորձերը ցուցուց: 1834ին ճիւղային մէջ, ան եր-կրին դէմ, որուն ծառայութեանը մէջ կը զանուէր իր յե-ղափոխական միտքը ցուցուց, անկէ Գաղղիա փախաւ, եւ անկէ ալ Գունուզի Պէլին ծառայութեանը մէջ մտաւ: Բարբարոսաց ծովեղերաց ծառայութիւն երկայն ատեն հաճելի չեղաւ իրեն, յեղափոխութիւնները զինքը ուրիշ դաշտի հրաւիրեցին: Հարաւային Ամերիկայի ազատութեան պատերազմներն զինքն ակամայ իսկ հոն քաշեցին: Մոնդէ-վիտոյ հասած ատենը Ռուսիայի հասարակապետութեան նաւատորմին մէջ մտաւ. իրեն մեծ տաղանդովը Պուենոս Ալիքանին դէմ գործող նաւատորմին վերին հրամանատարն եղաւ: Մոնդէվիտայի մէջ գաղղիական-անգլիական միջնոր-դութենէն ետքը, Ռուսիայի ցամաքային պատերազմի մէջ երբեմն արաբաշարժ ձիաւորաց, երբեմն անխնջ ստանա-ւորաց զլուխն անցած կը պատերազմէր: Աստեղծով պատե-րազմի հրամանատար ըլլալու մէջ կատարելագործուեցաւ: 1848ին դէպքերը զինքը Եւրոպա կոչեցին: Իտալական լե-զէն մը կազմեց, որուն մէջ մտած էր նուեւ Մածճիւրի, ա-նով հարաւային Գիրողի վրայ յարձակեցաւ, Մածճիւրի աս պատերազմի մէջ իրեն մեծապէս գործակից եղաւ, մինչեւ որ Միլանին կոնալով զինքերը վար ձգեց: Կարիպալտի, թէ եւ դիմացը Աւստրիացոյ մեծ բանակ մ'ունէր, բայց ի վե-րայ այսր ամենայնի իր ճարտութեամբը կրցաւ Հելլուե-տիայի լեբանց վրայ սպառնիլ:

Ի ինքնուր զառնալէն ետքը, խորհրդանոցի անդամ ընտրուեցաւ, եւ նոյնին մէջ թագաւորին հակառակորդ մըն

էր: Կարիպալտի իր քաջութիւնն ու իր լէգէնը ան զօրաց դէմ դարձուցած էր սրնոց դէմ այսօրուան օրս «Գաղափայտի անկախութեան», համար կը կուռի: 1849ին երբոր հաստարակապետական Գաղղեա, Հռոմայ հաստարակապետութեան դէմ կը կուռէր, Ուսինս զօրավարը, Կարիպալտին Ապրիլի 30ին մեծ կորստով ետ մղուեցաւ եւ Կարիպալտի նոյն տարւոյն Մայիսի 9ին իր 3000 հօգուով, հետագործեցոց շատ աւելի հզօր բանակը Բալեարիանայի քով զարկաւ, նոյնպէս Մայիսի 19ին Ալեքսանդրի քով իր զօրքը շատ աղէկ պատերազմեցաւ, ինք աս ամէն պատերազմներու մէջ միշտ տուջի կարգին մէջ էր, եւ շատ անգամ ալ վերաւորուած է: Յունիսի սկիզբը, երբոր Գաղղեացիք Հռոմայ վրայ յարձակուած կ'ընէին, իր դիրքը ամենէն դժուարինն էր, ինք ղեկնալին անդէն վաճակել չիրնալով ստիպեց որ պաշարմամբ զօ՛հ ըլլայ: Ալեքսանդր երբոր քաղաքն անձնատուր պիտի ըլլար, Կարիպալտի վերջի յուսահատական փորձերն ալ ըրաւ, երբեմն կամուրջները օգ հանել կ'ուզէր, երբեմն Հրեշտակի զղեակը մինչեւ յիշտին մարդը պաշտպանել կ'ուզէր, երբեմն քաղաքը թողուլ եւ իրեններովը լերանց վրայ քաջուիլ, եւ Իսպաղիայի ուրիշ քաղքի մը մէջ պատերազմի յառաջ տանիլ կ'ուզէր: Բայց դէմ չգրաւ այլ ետ քաջուեցաւ: Յունիսի 3ին իր 3000ովը յաւիտենական քաղաքը թողուց, եւ Ուսինային մտած կողման հակառակ ուղղութեամբը սկսաւ երթալ: Ամոյն վերջի օրերը Աւստրիացիներէն մղուելով Ուսինային եւ Արեւիտենան լեւանոց վրայէն Ս. Մարինոսին կողմերը հասաւ: Ինք կը յուսար որ հոս ապաւեն մը կը գտնէ եւ կամ թէ Աւստրիացոց հետ ուղտմիս պէս պայմաններ կրնայ դնել: Հոն քաղաքապետէն հրաման կ'ուզէր քաղաք մտնելու, քաղաքապետը կը զլանար, եւ կերակուր ու ըմպելի միայն աս փոքր տերութեան սահմաններուն վրայ կրնայ արուիլ կ'ըսէր, եւ չէր ուզեր որ Կարիպալտի Ս. Մարինոսին սահմանները բռննարարէ: Բայց Կարիպալտի երկրորդ օրը քաղքին դրան տուջին երեւցաւ եւ Փրանկիսիկեանց վանք մը մտաւ: Իր դունդը քաղքէն դուրս կը կենար, եւ Կարիպալտի քաղքին մեծերէն կը խնդրէր որ Աւստրիացոց մեծերուն հետ խօսին եւ յայտնեն որ եթէ զիրենք աղատ թող տան երթալ զինքներնին վար կը ձգեն, եւ ինքն ալ կը խոտտանայ Ամերիկա երթալ: Բայց ինք ասօր պատասխանին չհուպանց, գիշերանց իր կնոջմովն ու 200 հաւատարմներովը, առանց իր զնդին ինոյնելու գիշերուան մութն իրեն օգնական առնելով Ռափենային ծովեզերքը փախաւ հոն նաւ մտնելով ճենովա հասաւ:

Միկէ ետքն իր պատերազմական ընթացքը դադարեցաւ եւ նաւավարութիւն կ'ընէր երբեմն նոր Եորդէն Գալիֆօրնիա կ'երթար երբեմն դէպ ի Չինուամաչին դացոյլ Գերմանացի նաւաց առաջնորդ, երբեմն ալ նաեւ Քիչ մ'ատեն Բերուի մէջ զօրաց հրամանատար եղաւ, մինչեւ աս տարւոյն սկիզբը նորէն Բիէմինդ կանչուեցաւ: Իւ հիմայ իր աղատակամոց զնդովը Լոմպարտիայի մէջն է:

Չինուորական ճարտարապետութեան վրայ:

Չինուորական ճարտարապետութիւնը կամ բերդից ճարտարապետութիւնը կը սորվեցնէ, առանձին քաղաքները եւ կամ ամբողջ կառավարութիւնը այլեւայլ ամրութեանց ձեւքով թշնամոյն յարձակմանէ ապահովընել: Բոլոր ամուր բերդերն առնելու կամ պաշտպանելու գործողութիւններն ասօր կը վերաբերի:

Բերդից ճարտարապետութիւնը քաղքին պատերուն աւմէն մէկ մասերը, կամ զինուորական կայանները այնպէս կարգադրելը զինուորն է, որ անոր մէջ գտնուած զինուորները նոյնը կարող ըլլան երկայն ատեն պաշտպանել ու զիրենք պաշարող թշնամաց յարձակման քաջութեամբ դէմ դնել:

Երկու տեսակ ամուր կայան կրնայ ըլլայ, մէյ մը բնական դրեցը կողմանէ, մէյ մ'ալ արուեստով շինուած:

Կայան մը բնական դրեցը կողմանէ հաստատուն է, երբ որ դիրքը ժայռոտ լեռան վրայ է, եւ կամ ճախիններու մէջ գտնուելով ամէն բնական յարձակմանց դէմ կը դնէ, այնպէս որ դիւրաւ իր հզօր թշնամոյն յարձակման դէմ ինք զիրքը կրնայ պաշտպանել:

Արուեստական ամրոցն ասօր հակառակ ան է, որ թէպէտ դիրքը բնութեամբ ամուր չէ, բայց արուեստով ամրացընելով կարող կ'ըլլայ հզօր թշնամոյն յարձակմանց դէմ դնել: Արուեստական ամրոցը կամ անցաւոր է եւ կամ տեսական:

Տեսական ամրոց ըսելով ան կ'իմացուի, որն որ արուեստով կ'ամրացուի ու թշնամոյն ամէն ատեն յարձակուելու անկարելի կ'ընէ. իսկ անցաւոր ամրոցն ասօր հակառակ ան է, որ քիչ մ'ատենուան եւ կամ արշաւանաց մը համար կ'ամրացուի կամ կը շինուի, օրինակի աղաղաւ բանակի, կամ կամուրջի դրեց ամրութիւնը: Աս տեսակ ամրութիւններն հասարակօրէն սոյնպի ատեն կը դիմանան, սրչափ որ պատերազմը կամ արշաւանքը կը պահանջէ:

Տեղոյ մը ամրութիւնները կը կայանայ 1. Պատնէշի, 2. Փոսի, ու 3. Թագուն ճամբաներու վրայ:

Պատնէշ կամ Հողաբլուր (Rempart) ըսելով կ'իմացուի, հողի ու քարերու կոյտ մը, թշնամոյն մերձեցալը խափանելու համար. պատնէշը բաւական բարձր պէտք է ըլլալ, բերդին կամ ամրոցին գլխաւոր շէքը թշնամոյն կողմանէ արուած կրակէն պաշտպանելու, ու պաշարեալները բանակին վրայ թշնամոյն արձակելու չափ հեռու աղատ տեք մ'ունենալու համար, որպէս զի թշնամոյն մերձեցած ատեն, կարենան համարձակ վրանին յարձակիլ:

Փոսը (Tranchée) պատնէշին մօտ ու դուրսի կողմը կամ դաշտի վրայ պէտք է ըլլալ, ասով թշնամոյն մտնելալը կը դժուարանայ, ու ասդին անցնելը կ'արդելէ կամ կը դժուարացնէ: Երկու տեսակ փոս կրնայ ըլլալ մէյ մը չոր, մէյ մ'ալ ջրով լեցուած. վերջինը աւելի դժուարութիւն կու տայ, անոր համար ալ ջրով լեցուած փոսերը նախագաս են, զորոնք հարկաւորութեան ատեն կը լեցընեն:

Թագուն ճամբան (Chemin couvert) ամուր փոսերու առջև շուրջ վեց կանգուն ընդարձակ տեղ մըն է, զորն որ հողակոյտով կը ծածկեն, ու թագուն ճամբուն ճակատը կ'անուանեն: Ասիկակ անդադարաբար 20—25 կանգուն դէպ ի դաշտ կը տարածուի: Աս հեռաւորութիւնը բերդի մը հրաճարակը (Glacis) կը կոչուի: Իսկ թագուն ճամբուն առջևն եղած ճակտին արտաքին կողմը ջրադարձեցնող (Palissade) կան, կարգ մը քառակուսի ցիցերով, որոնց ծայրերը սուր ու իրարու հետ հաստատուն կպուած են: Միայն մէջ տեղերը հրացանի խողովակներն անցնելու չափ միջոց կը թողուն:

Ասոնցմէ զատ զանազան ամրութիւններ կան թշնամոյն յարձակումը դժուարացնելու կամ բոլորովն արգելելու համար, որոնք այլ եւ այլ անուններ ալ ունին: Իւ սրովհետեւ ասոնց ճիշդ գիտութիւնն աւելի զինուորականաց հարկաւոր ու օգտակար է, անոր համար զանց կ'առնենք ու միայն աւելի գիտնալու հարկաւոր եղածներուն վրայ ծանուէն յառաջ կը ամսինք:

Միջնաբերդ (Citadelle) ամուր տեղ մըն է, որն որ քաղաք մը պաշտպանելու եւ կամ քաղքին բնակիչները զուգելու համար կը շինուի: Աս վախճանիս համար քաղաքին միջնաբերդներուն համեմատութեամբ այնչափ ամրութիւն չի արուիր: Եւ միջնաբերդները այնպիսի դիրքի մը մէջ կ'ըլլան, որ ջրոյ ճամբաները իրենց ձեռքն ըլլայ, որպէս զի քաղաքն առնուելէն ետքը զիրենք թշնամին չկարենայ առնուլ: Միջնաբերդը քաղքէն ամրագոյն պէտք է ըլլալ. ինչու որ եթէ տկար ըլլալու ըլլայ թշնամին նախ եւ յառաջ զանիկայ կը գրաւէ ու վերջէն անջան բովանդակ քաղքին կրնայ արելիլ: Բայց եթէ նախ քա-

դաքն առնելու աշխատի ու առնելու ալ ըլլայ, ի վերայ այսր ամենայնի պէտք է որ միջնաբերդը դրսանց պաշարէ:

Չինտուրական իրողութեանց տեղեակ ըլլողը ճարտարապետ (ingenieur), կ'անուանուի. ուսողական գիտութիւնը իրեն անհրաժեշտ հարկաւոր է:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՅՈՒՆԻՍ 14

Տասնուհինգ օրուան միջոցին մէջ թէ՛ պատերազմի ու թէ՛ քաղաքական իրողութիւնները մեծ քայլ մ'առնին, յառաջ գացին, երկուքն ալ ի նպատակ դաշնակցի Գաղղիացոց ու Բիեմնդեցոց: Վերջիններուն Բայեպոլայի քով ըրած յաղթութեամբը Աւստրիացիք Բիեմնդի տէրութեան սահմանէն դուրս ելան եւ հինգ օր ետքը Մաճնեպայի քով ըրած երկրորդ յաղթութեամբը Մինչեղ գետին միւս կողմը քաշուելու ու ամրանալու ստիպեցան, Լոմպարտիա դաւառն ու միւս իտալական փոքր տէրութիւնները թշնամոյն ձեռքը թող տալով: Վիկտոր Էմմանուէլ Սարդինիայի թագաւորն հիմայ գրեթէ բոլոր վերին իտալացի մը կը հրամայէ: Գոսկանա, Մոսենա, Բարմա ու Լոմպարտիա զինքն իրենց թագաւոր կը ծանչնան ու անոր գործակալներովը կը կառավարուին: Իսկ Հառմայ ու Նեպոլոյ տէրութիւններուն բախար Մինչեղի առջեւն ըլլալու դէպքերէն միայն կախում ունի: Մէյ մ'որ դաշնակիցք յաղթեն ու թշնամին խաղաղութիւն ընելու ստիպեն, եթէ Լուր. Նաբոլէոնի անկեղծութեան կրնայ վտառհաւի նէ, ալ Իտալիան Վիկտոր Էմմանուէլին թագին տակ մէկ տէրութեան մը կը միանայ: Բայց խնդիր կը մնայ որ արդեօք միւս եւրոպական տէրութիւններն ասոր անտարբեր աչքը պիտի կարենան նայիլ: Արդէն Անգղիա ու Ռուսաստան Գոսկանային՝ Սարդինիայի հետ միանալուն դէմ բողոքեցին, եւ Լուր. Նաբոլէոն զանոնք հանդարտեցնելու համար ծանուցած է որ ինք մեծ դրսին օրինաւոր իշխանութիւնը կը ծանչնայ ու կը պաշտարպանէ. թէպէտ եւ միւս կողմանէ Գոսկանայի կառավարները մինչեւ հիմայ գեռ Գաղղիայի ու Սարդինիայի գործակալներն են: — Լուր. Նաբոլէոն ուրիշ քաղաքական յաղթութիւն մը ստացաւ:

Անգղիայի մէջ: Հոս երկու գլխաւոր կողմնակցութիւններ են իրարու հակառակ. մէկը աւելի Աւստրիայի կողմ հակող եւ ասոր գլուխն անցած էր Տերպիլի դահլիճը, որն որ կառավարութեան սանձերը ձեռքն ունէր, իսկ միւս կողմնակցութիւնը՝ Լուր. Նաբոլէոնի կողմը ասոր գլուխն անցած են Բալլ-մերսիքն ու Ռասսել լորտերը: Արդէն ծանուցած էինք որ խորհրդանոցին նոր ընտրուած պատգամաւորներն բոս մեծի մասին կառավարութեան դէմ են եւ յարմար առթի կը սպասեն իրենց զօրութիւնը անոր հետ չափելու: Վերջապէս Մեծափառ թագուհին խորհրդանոցը բացաւ, եւ հարկ եղաւ թագուհւոյն դահլիճստութեան պատասխան մը տալ: Երկայն հակառակութիւններէ ետքն ի կողմ՝ եւ հակառակ տէրութեան՝ Հարլինկ-զըն պատգամաւորն առաջարկեց որ Տերպիլի դահլիճին դէմ անվտանգութեան յայտարարութիւն մը թագուհւոյն տրուի: Աս առաջարկութիւնը ամայս 10ին զիշերը 323 քուէով 310ի դէմ ընդունուեցաւ, որուն վրայ Տերպիլի դահլիճը հրաժարեցաւ ու թագուհին նոր դահլիճ մը կազմելու համար Վրէնիլլ ու Բալլերապըն լորտերն իրեն կանչեց: Նոր դահլիճին գլուխ ելելուն վրայ դեռ լուր մը չուշինք: Եթէ Լորտ Բալլերապընին լրածին կրնայ վտառհաւի նէ ինք իրաւ չեզոքութիւն պիտի պահէ:

Անգղիայի իրաց փոփոխութիւնը կարելի է որ Գիւրմանիայի մէջ ալ փոփոխութիւն մ'յառաջ բերէ: Մինչեւ հիմայ Պրուշի կառավարութիւնը կ'ուզէր Տերպիլի դահլիճին հետ միարան գործել, այն որ բանի ձեռք զարնելու համար խորհրդանոցին շարժմանց հետեւութեան կը սպասէր: Հիմայ Տերպիլի դահլիճն ինայով՝ եւ բողոքովին այլազգ մտածող մը տեղն անցնելով Պրուշի կառավարութիւնն ան կապէն արձակուեցաւ ու կը կարծուի, որ շատ շանցնիր Գերմանիայի գլուխն անցած պատերազմի մէջ պիտի մտնէ: Արդէն Ռեհոսի գաւառները տա-

նող բոլոր երկաթուղիները քիչ մը ժամանակուան համար իրեն գրաւած է ու հոն շարունակ զօրք կը թափէ. ամայս 12ին ալ Պերլինէն հեռագրով կը ծանուցանեն որ Պրուշ ինք զինք որոշեց զինեալ միջնորդութիւն ընելու: Գերմանացիք աս ըլլոյն վրայ շատ ուրախացան, որովհետեւ իրենց համբերութիւնն այլ հատած էր: Աս շարժմանց դէմ Վալբուքի իշխանը Գերմանական տէրութեանց ծանուցագիր մը տուաւ, որով կը ծանուցանէ թէ պատերազմը միայն Աւստրիայի դէմ է, Գերմանիայի հետ յարաբերութիւն չունի, ուստի կը յորդորէ որ խիստ չեզոքութեան օրէնքները պահեն:

Ռուսաստանի կառավարութիւնն ալ հարկ տեսաւ Գերմանացոց շարժմանց դէմ իր միտքը բացայայտ մեկնելու: Ինքն ալ գերմանական տէրութեանց ծանուցագիր մը տուաւ, որով Վալբուքիին ըսածները կը կրկնէ ու անոնց անկեղծութեան վրայ երաշխաւոր կը ըլլայ: Միանգամայն ալ կը սպասուայ որ եւ թէ Աւստրիայի կողմը պատերազմի մէջ մտնեն, ան ատեն ինքն ալ կը ստիպուի ասի արգելելու համար մէջը մտնել ու անով պատերազմը կը մեծնայ: Մէկ ուրիշ ծանուցագիր մ'Օսմանեան տէրութեան ալ տուած է, կրտեն, որով այնչափ մեծ զորաժողով ընելուն պատճառը կը հարցնէ: Ինք կը կասկածի որ Աւստրիայի օգնելու համար եղած ըլլայ եւ կը գզուշարքնէ անկէջ՝ սպառնալով որ ինք զէնքով զանի պիտի խափանէ:

Օսմանեան կառավարութիւնն իմաստութեամբ ու հաստատութեամբ ետեւէ կ'իյնայ ամեն պատահարներուն առջեւն առնելու ու ներքին հանդարտութիւնը պահելու: Ժամանակին հանգամանաց զիշանելով՝ Գուրային ընտրութիւնն ընդունած ու զանի հանդերձաւորած է, կ'ընեն: Իսկ արեւմուտեան սահմանն եղած պատամբութիւնը զսպելու համար ամեն տրամադրութիւններն ըրած է: Ռաիւզայէն ամայս 4ին կը գրեն որ 1600 կանոնաւոր ու 800 անկանոն զօրք Անդի պէլին առաջնորդութեամբ Գլուպուկ հասան, Քորինիլին պարեցին, Գլուպուկի պաշարումը վերցուցին ու բերդը ռազմամթերով ու պաշարով լեցուցին: Գլուպուկ բերդը 1500 հոգի կը պաշարէին, որոնց մէջ 500 Գարաթաղին կ'ընէր, իրենց աւաշնարներուն տակ: Կուիւր երկայն տեւեց բայց մեծ կատարած մը չեղաւ: Ազըւտամբները Գրեպինիլին քով ալ զարնուեցան ու ետ վաճըն տուեցան: Հիմայ Օսմանեան զօրքը Գորինիլին քով բանակ դրած կը սպասէ որ Տերպիլի փաշան 6000 կանոնաւոր ու 2000 անկանոն զօրքով Բիլիշքիայէն գայ միանայ: Փարսիզէն կը գրեն որ 1000 Սերուիացի թշնամութեամբ զինուորներ Գարաթաղուց օգնութեան գացած ըլլան, եւ Միլոշ չքիտնալ ձեւացուցած ըլլայ: Սերուիացոց աս շարժումը Մեծափառ Սալդանին քիչ հոգ չկապտածաւոր:

Յունաստանի նկատմամբ կը լսենք որ յունական կառավարութեան պաշտօնեան խորհրդանոցին ծանուցը որ Անգղիա ու Ռուսաստան ստիպելով խրատ տուած են ամենախիստ չեզոքութիւն պահելու ու երկրին ներքին հանդարտութեան միտ դնելու: Իսկ Գաղղիական կառավարութիւնը յայտնի ու հատու եղանակաւ ըսած է, որ ամենափոքր յուզումներ մ'ելլելուն պէս ինք պիտի ստիպուի Անգղիայի հետ մէջը մտնելու ու զանի զսպելու:

Սպանիայի մէջ Բիեմնդեցոց համար աղաւտակամ՝ զինուորներ կը ժողովուէին ու շատ պաշտօնակալներ Սարդինիայի ծառայութեան մէջ կը մտնէին: Աւստրիական կառավարութիւնը Սպանիայի կառավարութեան հետ նկատմամբ մեկնութիւն ուզեց, ընելով որ ասի չեզոքութեան օրինաց դէմ է: Ասոր վրայ Սպանիայի կառավարութիւնը զօրք ժողովին արգելեց, ու պաշտօնակալները ետ կանչեց:

Պատերազմի Ասպարէզ:

Աւստրիացիք Մայիսի 20ին Մոնդեպելլի քով ըրած զինեալ լրտեսութեանն իմանալով որ Գաշնաւորք ան կողմերը մեծ զօրութեամբ կ'եցած են եւ դէպ ի Բիաչեցա քաղելու միտք ունին, աս շարժումը արգելելու համար իրենք ալ իրենց զօրքը հոն անոնց դիմացը կենդրոնացուցին: Ռուսի եթէ Գաղղիացիք իրենց առջի գիտաւորութիւնը նորէն գլուխ հանել ուզէին, պէտք էին կամ ձախող ելք եւ կամ դէթ մեծ կոտորած մ'աչքերնին առնուլ: Լուր. Նաբոլէոն աս տեսնելով

մեծ գաղտնութեամբ ու գարմանակ շուտութեամբ գլխաւոր բանակը Մայիսի 30ին Աղեքսանդրիայէն՝ հիւսիսային կողմը Վերջելի փոխադրեց, որուն դիմացը Աւստրիացիք շատ քիչ էին, ու հոն Բիեմնիական բանակին հետ միացաւ, որպէս զի առանց դանդաղելու դեռ Աւստրիացիք չպարտատուած բոլոր զորութեամբ Սեզիա ու Գիչինոյ գետերն անցնի ու Միլանի վրայ քայլէ:

Բիեմնիացիք ան կողմերն արդէն Մայիսի 21էն սկսեալ Վերջելիէն ու Գաղալէն ելելով զբեթէ ամէն օր Սեզիա գետին բարձր երկայնութեամբը յարձակումներ կ'ընէին, ու կը ջանային նոյն գետն անցնելու, որն որ ան ժամանակները շատ իջած էր, անանկ որ տեղ տեղ սոսք կրնար անցնուիլ: Բայց այս ճիգն ըստ մեծի մասին պարապի կ'ելլէր, Բիեմնիացիք կը ստիպուէին ետ քաշուիլ առանց ափ մը երկիր աւնելու, առանց քայլ մը յառաջ երթալու: Այսու ամենայնիւ Գուրկին պատերազմի յայտարարութիւնները մեծաբանութեամբ փառաւոր յաղթութիւններ կ'աւետէին, որոնցմով Հապարար Աւստրիացիներ մեռցուցած, գերի բռնած, թնդածօթներ, գէնքեր ու ռազմավթերներ աւար աւած կ'ըլլային: Երբոր Գաղղիական զօրքն հիւսիսային կողմն եկաւ ու Բիեմնիացեաց, հետ միացաւ, Վիկտոր Էմմանուէլ թագաւորը՝ Բիեմնիացեաց Գանրպետին ու Նիլին բանակները կռնակն ունենալով՝ Մայիսի 30ին իր բոլոր զօրքն գլուխն անցած ու սոսկակի փոթորիկ մը նպատատուորուած Սեզիա գետն անցաւ ու Բալեսարդ գեղին վրայ յարձակեցաւ, ուր գունդ մը Աւստրիացիք ամրացած կեցած քաջութեամբ դէմ զինեցան, բայց (Տեղա՝ գաղղիական յարգրին վկայածին պէս) շատ տար ըլլալով ստիպուեցան ան սաստիկ բազմութեան տեղի տալ ու քաշուիլ: Բալեսարդի Սեզիայէն քանի մը քայլ հեռու է, Վերջելիէն Մորգարտ տանող ճամբուն վրայ եւ իրեն հաստատուն չէնքերով (ինչպէս են Իտալիայի բոլոր գեղերն առանց բացառութեան) յամու պաշտպանութեան մը շատ յարմար: Բիեմնիացիք ըստ կարի անոր մէջ հաստատուեցան, եւ Վիկտոր Էմմանուէլ երկրորդ օրը կանուխ 25,000 զօրք առած կ'ուզէր Ռոպպիայի մէջ Աւստրիացեաց վրայ յարձակիլ: Բայց Յոպել տարապետի տեղաւարդ կանխեց ու Վայելի ու Շապոյի վաշտերը դիմացը խաւրեց: Աւջինը Ռոպպիայէն ելլելով՝ յաջողութեամբ Բալեսարդի հասաւ ու երբոր թագաւորը Ռոպպիայ երթալու համար մէկ կողմէն դուրս կ'ելլէր ինք միւս կողմանէ ներս յարձակեցաւ: Բիեմնիացիք տեղւոյն զիրքէն նպատատուորուած սաստիկ դիմակարութիւն ցուցուցին, այսու ամենայնիւ Աւստրիացիք Բալեսարդի հարաւային արեւմտեան մասը դրաւեցին: Ասոր մէջն ալ գլխաւոր գործողներն որտորներն եղան, որոնք ամէն մէկ տունը կուռով առին: Թագաւորը շատ նեղ մտաւ ու ստիպուեցաւ ինք զինք պաշտպանելու միայն նայիլ: Բայց միւս վաշտը որն որ ձախ կողմէն Ռոզապոյէն ելլելով շատ գծուար գետնէ մը յառաջ կը շուէր, Գանֆիւնցայի քով Գաղղիացեաց Գրոշիւ զօրաբաժնին հանդիպեցաւ, որն որ գետն անցած կ'ուզէր թագաւորին օգնութեան երթալ: Շապոյ ստիպուեցաւ Գաղղիացիներն արդէնէլու համար հոն տեղը ծակատիլ, թէպէտ եւ տեղն իրեն ամենեւին յարմար չէր, որովհետեւ բոլոր զօրքը չէր կրնար պատերազմի ճակատեցնել: Գաղղիացիք հոս տեղը վերջէն աստիճանի քաջութեամբ ու վարպետութեամբ պատերազմեցան, իրենց նպատատամտոյց էին Սեզիային միւս կողմը գրուած մարտկոցն ու երկրին գիրքը: Երկու կողման կատաղութիւնն անչափի հասած էր որ մտա մտա բաժնուած մարդ մարդու դէմ սուխով ու հրացանի խոփով գիրկընդիսուան կը կուռէին: Կուր շատ անգամ գետի մէջ կը փոխադրուէր, ուստի շատերը խղուեցան: Ամենէն աւելի սաստիկութեամբ կուռողները Չուսվներու 3 գունդն էր, որուն համար Մալթեօզ կ'ըսէ թէ քաջութեան սրանչելիքներ գործեց: Գաղղիացեաց դէմ գործողը գլխաւորաբար Աւստրիացեաց բարձրկէտ տեղ մը դրած մարտկոց՝ ըլլալով՝ զորն որ առուակ մը կը պաշտպանէր, Չուսվները ջրոյն մէջ նետուեցան, սուխներով նոյն մարտկոցը առին: Աւստրիացեաց որտորներն անոնց առէկ կը պատասխանէին բայց վաշտին հրամանատարը Շապո՝ որն որ երկու ձի փոխելու ստիպուեցաւ՝ տեսնելով որ անկարելի է Գաղղիացիներն անկէջ վաճառել՝ հրաման տուաւ որ ետ

քաշուին ու առանց հարձուելու առջի տեղերնին հասան: Ան տանը Գաղղիացիք Բալեսարդի՝ նեղ մտած թագաւորին օգնութեան վաղեցին, զորն որ Վայիլ զօրապետը՝ առանց օգնութեան մնացած ըլլալով՝ ստիպուեցաւ կամաց կամաց պարպել ու շատ աւելի բազմութիւ թշնամեցն թողուլ: Բալեսարդի կուր շատ արիւնասէղ եղաւ եւ երկու կողմն մեծ կարուստ կրեցին: Էնտեքսոս գաղղիական լրագիրը գաշնաւորաց կուրուստը՝ 1500 վերաւոր ու մեռեալ կը դնէ, որոնցմէ 600ը Չուսվ են: Իսկ Աւստրիացեաց կորուստը պաշտօնական ծանուցման* մը նայելով 1427 մեռած ու վերաւոր եղաւ ու 780 աներեւոյթ եղած, գուցէ գերի ինկած:

Երբոր ասոնք Բալեսարդի առջեւ կ'ըլլային միւս կողմանէ Գաղղիացեաց Նիլ զօրապետն իր բանակովը Նովարայի վրայ քայլեց ուր հաղիւ 1400 Աւստրիացիք կային, որոնք քիչ մը դէմ դնելէն ետեւ ետ քաշուեցան:

Բալեսարդի ու Նովարայի առնուելովը պատերազմի ապարեղ ըլլորովն կերպարանափոխ եղաւ: Արովհետեւ դաշնաւորը Սեզիայէն ապին ոտնկուռ մը գտնելով՝ բոլոր բանակաւ հոն թափուեցան, բանակը Նովարա փոխադրեցին ու Գիչինոյի վրայ կամարջ ձգեցին Լոմպարտիա յարձակելու համար: Իսկ Աւստրիացեաց աջ թէւը թշնամեցն գլխաւոր բանակին շատ մտ ըլլալով՝ Յունիսի 2ին՝ անցնելու ստիպուեցաւ, որուն միւս Աւստրիական զօրքն ալ երկրորդ օրն ետեւէն գնաց որպէս զի ամէնը մէկտեղ տեղ մ'ամփոփուին կենդանաւն ու թող չտան որ թշնամին Աւստրիական սահմանը մտնէ: Սակայն անի աւելի աճապարած էր: Մագ Մահոն զօրապետն իր զօրաբաժնովը Յունիսի 3ին՝ Հիւսիսային կողմը Գուրպիկոյ գեղին դիմացը սկսաւ Գիչինոն անցնել, ուր եւ ոչ մէկ Աւստրիացի մը գտաւ: Հազիւ ետքերը աւստրիական Գորտոն զօրաբաժնին երեցաւ որն որ Պուֆարայէն գալով Գուրպիկոյի քով եղած Ռոպպեդոյ գեղը կ'ուզէր բռնել: Մագ Մահոն իր զօրքն անոր վրայ խաւրեց, ու Ռոպպեքեդոյի մէջ արիւնասէղ կուր մը սկսաւ: Հոս ալ մարդ դուրս դէմ սուխներով կը կուռէին: Աւստրիացիք թէպէտ շատ քիչուր էին բայց իրենց ետեւէն դեռ մաս մը ճամբուն վրայ ըլլալով՝ երկայն ատեն դէմ դրին եւ երբոր սպասուած օգնութիւնը չհասաւ ու դիմանալն ալ չկարելի չէր՝ բազմութեան նորէն տեղի տուին, քաշուեցան: Վերջէն եկան սպասուածները, բայց ոչ ըլլալով առանց ձեռքի գալու ետ դարձան: Երկրորդ օրը Յունիսի 4ին աւտուանց կանուխ Մագ Մահոնին բանակը թիկնապահաց սրտորդ գունդով մ'ու Սարդինիայի թագաւորին բոլոր բանակովը զօրացած սկսաւ Գուրպիկոյէն Մալթեոզ ու Պուֆարայ գեղերուն վրայ քայլել, երբ որ Պուֆարայի քով թիկնապահաց ւմբաձիգ գունդը կամուրջին ձախ գլուխը դրաւած էր եւ Գանրպետին բանակն ալ անկէջ դիմացն անցնելու համար յառաջ կը քայլէր: Այսօրէն ետք ժամը 2ին մտա Պուֆարայի քով կուր սկսաւ: Գաղղիական անկիւնակէս զօրաբաժնի մը Պուֆարայ Մագ Մահոնին օգնութեան խաւրեց բայց հոն Աւստրիացիք պատրաստ կենալով՝ կուր վերջի տասնիճանի կատաղութեամբ սկսաւ: Երկու ժամ կայսրական թիկնապահները չարաչար կրակի դիմացը կեցան ու սաստիկ ջարդ կերան: Չուսվ թիկնապահներուն գնդին երեք մասն մէկն ինկաւ: Հոն Գլեբը զօրապետը գնդակէ մը մեռաւ ու զբեթէ բոլոր զօրապետները վերաւորուեցան: Կարէն Գոն-

* Աւստրիացեաց գլխաւորաբար պաշտօնական գրուածներուն կրնանք ամենայն վստահութեամբ հաւատալ, որովհետեւ ինչպէս որ փորձով տեսնուեցաւ, ինչ որ կը պատմեն ոչ կը շինեն, ոչ կը մեծցնեն եւ ոչ ալ կը պզտիկցնեն: Այլ պակասութիւն մ'որ ունին նէ, աս է որ շատ անգամ քիչ կը պատմեն, այսինքն կը լռեն, կամ ուշ կը պատմեն երբոր հետաքրքրութիւնն արդէն անցած կ'ըլլայ: Իսկ Գաղղիացիք ստակասութեան մէջ այնչափ անամօթացած էին, որ ոչ նոյն իսկ Գաղղիացի ժողովուրդը չէր կրնար բանի մը յապահօժպակէս հաւատալ, մինչեւ հարկ եղաւ որ կառավարութիւնը խիստ պատիժներ սպառնայ սուս լըր տարածող լրագիրներուն: Սակայն եւ այնպէս նոյն իսկ պաշտօնական լրագիրները չկրնար գեռ իրենց առջի սովորութիւնը բոլորովն թողուլ:

բողոքներն ու Նիկին բանակներն ալ հասան, այսու ամենայնիւ չկրցան կռուոյն վերջ տալ: Գաղղիացիք շատ նեղ մտած էին ու Ինքեբանուս գաղղիական լրագիրը կ'ըսէ, որ իրենց բանը լմնացած էր, եթէ իրիկուան գեմ Մադ Մահան զօրապետն իրեն ունեցած հրամանէն դուրս մէկէն յանդուգն խոտորումն մ'ընելով բոլոր իր զօրքովը Մաճենդայի վրայ չյարձակէր: Ան ատեն Աւստրիական զօրքը Պուֆալորան թողուց ու Մաճենդայի օգնութեան գնաց: Անոր առջեւը Բոնդէ տի Մաճենդա բռնած տեղը նորէն կատարել կուին ու կոտորածը սկսաւ: Երկու կողմն ալ ան տեղը յամառութեամբ բռնելու ետեւէ կ'իյնային, եօթն անգամ իրարու ձեռքէն յափշտակեցին եւ վերջապէս Գաղղիացոց ձեռքը մնաց: Պատերազմին գաշտը դիակներով ծածկուեցաւ: Հոս Աւստրիացիք Նաբոլէոնի զիւտով շինուած թնդանօթ մ'աւար առին, զորն որ Գաղղիացիք մինչեւ վերջն մտրդը պաշտպանեցին. անոր վերաբերած բոլոր զօրքն ինկաւ:

Մի եւ նոյն ատեն Մաճենդայի մէջ ալ նոյնպիսի սաստիկ կոտորած մը կ'ըլլար: Մադ Մահան բոլոր իր զինուորն (40,000ով) գանի բռնելու ետեւէ կ'իյնար, իսկ Աւստրիացիք 14—15000 զօրքով՝ ամենայն յամառութեամբ զանի կը պաշտպանէին: Հոս գունդէ մ'երկու եղած ինկաւ Գաղղիացոց Էսթրինաս զօրապետը: Մինչեւ հիմակ Աւստրիացոց բանակէն հազիւ կէսը միայն պատերազմի մէջ մտած էր, մնացածը Բաւարիայի քով եւ ուրիշ հեռաւոր գեղերը կը կենար Պենետէք ու Սլաւոնոն զօրապետներու տակ: Կիւլայ թնդանօթապետն անմիջապէս հոն վաղեց որ զանոնք ալ օգնութեան բերէ: Բայց նոյն միջոցին Մաճենդայի մէջ եղածը՝ ամէն մէկ տունէ վերջի աստիճանի քաշուածութեամբ պաշտպանելէն ետեւ, երբ որ մենա ուր օգնութիւնը կ'ուշանայ՝ մեծ կորուստ կրած ու շատ յոգնած ըլլալով՝ բազմութեան տեղի տուաւ ետ քաշուեցաւ: Ասով Պուֆալորայի ու Մաճենդայի մէջ տեղը կռուող միւս զօրքը երկու կրակի մէջ իյնալով՝ ստիպուեցաւ իրիկուան ժամը 9 1/2ին մտաւոր Ռոպերթոյ գեղը քաշուիլ, ու պատերազմին Գաշտը Գաղղիացոց թողուլ:

Քիչ մը ետքը Կիւլայ թնդանօթապետը նոր հատուածով մը հասաւ, ու պարտաստուեցաւ երկրորդ օրը պատերազմը շարունակելու: Բայց ետքէն իմանալով որ Մաճենդայէն ելած զօրքը շատ հեռացած է ու դժուարաւ կրնայ պատերազմի մասնակից ըլլալ՝ բերած զօրքը բանակին ետ քաշուելը պաշտպանելու միայն գործածեց: Ռուսի երկրորդ օրը առաւօտ նոյն գունդը Բոնդէ տի Մաճենդայի վրայ խաւրեց, որն որ՝ Գաղղիացիներն անկէջ վախճուելով՝ տեղը բռնեց, հաստատուեցաւ: Ին երրորդ ետքէն Գաղղիական զօրքը Մաճենդայէն ճակատաւոր սկսաւ յաւալ գալ թող տուաւ ու գլխաւոր բանակին հետ միացաւ, որն որ Ատտա գետին ետեւը քաշուեցաւ Բաւարիայի ու Բիաչենցայի մէջ տեղը: Իսկ Գաղղիացիք մեծ կորուստ կրած ըլլալով չկրցան ետեւէն իյնալ ու հալածել:

Աս եղաւ Մաճենդայի ճակատին վերջը, որն որ վերջի դարերու ամենէն արինահեղներէն մէկն է: Երկու կողման կորուստը մեծ եղաւ եւ Լուգ. Նաբոլէոն յաղթութիւնը Կայսրուհեոյն ծանուցած ատեն՝ «Շատ սուղ գնուած է», աւելցուցած է: Գաղղիայի պատերազմի պաշտօնարանն իրենց կորուստը 12,000 մեռել ու վիրուսոր կու տայ ու 1000 գերի: Աս թիւերն առանց վախճալու կրնանք մեծցընել, որովհետեւ Գաղղիացիք երբեք իրենց կորուստը ճիշդ տուած չեն. երկու զօրապետներն դատ 75 մեծ պաշտօնակախներ կորսնցուցած են գրեթէ բոլոր զօրապետները վիրատուութեամբ են, նոյն իսկ Ալիկտոր Էմմանուէլ թեւը վերջ մ'առաւ: Գանրուիք սպարապետը քիչ մնացած էր գերի կ'իյնար: Իրենց առած աւարը 4 թնդանօթ ու 2 դրօշ է կ'ըսէ Մաճենդայի լրագիրը, որն որ, եթէ ան ալ ստոյգ է նէ, այսպիսի ճակատի մը համար շատ քիչ է: Նշան է որ Աւստրիացիք միշտ կարգաւորեալ եղանակաւ եւ կը քաշուէին: Իսկ Աւստրիացոց կորուստը դեռ յայտնի չէ: Կիւլայ թնդանօթապետը 4—5000ի մօտ պիտ'որ ըլլայ կ'ըսէ, որն որ կարելի է կրկին ալ ըլլայ:

Իսկ ճակատին հետեւութիւնն աս եղաւ որ Աւստրիացիք բոլոր Լոմպարտիան, Բարման ու Մոսենան պարպելով ու զօրքը

Ատտա գետին քով ժողովելով՝ ամուսն 9ին սկսան Մինչիո գետին ետեւը քաշուել, ուր Կայսրը Ալեքսանդրի մէջ մէկ ուրիշ մեծ բանակ մը կը կազմէ: Քահանայապետական երկրին մէջ ունեցած զօրքն ալ հոն կանչած, է սրով Պարմենա գաւառը Սարդինիայի հետ միացաւ: Աւստրիացիք Բիաչենցայէն ելելէն յառաջ բերդն ու ամրութիւններն օդը հանեցին: Ասոր վրայ Բարմայի ու Մոսենայի գլխաւոր Հելուետիա փախան ու նոյն գաւառները Ալիկտոր Էմմանուէլն իրենց թագաւոր հրատարակեցին: Գաշտաւորը ճակատէն ետքը 3 օր դեռ Մաճենդա կեցան, գուցէ Աւստրիացոց շարժումը գիտելու համար: Հոն դաշտի վրայ Լուգ. Նաբոլէոն Մադ Մահան զօրապետն, որուն հանձնարեց ու յանդուգն ձեռնարկութեամբ միայն յաղթութիւնը վստորկեցաւ, սպարապետ ըլլաւ ու Մաճենդայի դուրս անուանեց: Ամուսն 8ին առաւօտը երկու դաշնակից վեհապետներն իրենց բանակներովը բաց մնացած Միլանը մտան, ուր ուրախութիւնն արտաքայլ կարգի էր: Նոյն օրը Միլանցիք Ալիկտոր Էմմանուէլը Լոմպարտիայի թագաւոր հրատարակեցին: Նաբոլէոն մէկ յայտարարութիւն մը բոլոր Էւրոպական տէրութեանց՝ ուրիշ մ'ալ Իտալացոց հանեց, որոնց մէջ կ'ըմտընէ որ ինք պարզապէս Իտալացոց անկախութիւնը պաշտպանելու համար Իտալիա մտած է եւ ոչ թէ Գաղղիան մեծցընելու կամ աշխարհակալութեան գիտաւորութեամբ. եւ Իտալացիները կը յորդորէ որ պատերազմի օգնական ըլլան ու վեհապետներն: Նոյնպէս Ալիկտոր Էմմանուէլ ալ յայտարարութիւն մը հանեց, որն որ գրեթէ նոյն բանը կը պարունակէ: Միլանի մէջ ուրախութիւններն ու հանդիսութիւնները վերջ չէին ունենար: Բայց Լուգ. Նաբոլէոն իրեն բանակը կարգի դնելու ու ամրոցացընելու կը ջրաղէր, կ'ըսուի որ 250,000ի հասուցած է: Ամուսն 9ին իրեն բանակն արդէն սկսաւ արտօրանօք դէպ ի Մինչիոյ քաղաք, որպէս զի հոն ալ Աւստրիացիներէն յառաջ կանխէ: Մե՛կնեանոյի քով Կիւլայի վերջապահ զօրաց հանդիպեցաւ, որոնք քիչ մը կռուելէն ետքը գլխաւոր բանակին քովը քաշուեցան:

Հիմակ Մինչիոյի քովն ան պիտ'որ ըլլայ, ինչ որ մինչեւ հիմայ Սեզիայի քով կ'ըլլար: Միայն պատերազմողներն իրենց խողը փոխած են: Հոն դաշնաւորը իրենց ամուր բերդերու մէջ ամրացած էին ու Աւստրիացիք յարձակողը խողը կը խաղային. հոս Աւստրիացիք իրենց բերդերուն ետեւը քաշուեցան ու դաշնաւորը յարձակող պիտ'որ ըլլան: Պատերազմի վերջ տալու համար հարկ է որ կամ Ագքեստիլիա, եւ կամ Մինչիոյի բերդերը (Մանդուա, Բեսքիերա, Ալեքսան, Լենեսոյ) իյնան: Առաջինն ուղեցին Աւստրիացի գլուխ հանել, բայց արգելուեցան մէկ կողմանէ Անգղիայէն սրն որ միջնորդ մանելով Աւստրիացոց Բիեմոնդի մէջ մանելը 18 ժամ ուշացուց, միւս կողմանէ երկինքէն, որն որ 15 օր սնդալար հեղեղաբար անձրեւելով անոնց յառաջ երթան անկարելի ըրաւ: Ան միջոցին Գաղղիացիք Բիեմոնդեցոց հետ միանալով ու արդէկ պատրաստուելով՝ Աւստրիացիք իրենց քիչուորութեամբը հարկապարծ էին գրեթէ պաշտպանողական դիրք մ'առնուլ: Հիմակ դաշնաւորը պիտի ջնանա Մինչիայի բերդերուն տիրելու: Բայց ինչպէս որ հոն դաշնաւորը, այսպէս ալ հոս Աւստրիացիք իրենց զօրաց աղբեր մտն են: Աւստրիացոց դժբախտութեան ուրիշ պատճառ մ'ալ աս է, որ իրենք թնդանօթապետը գետն մէջ են, որն որ իրենց ամէն շարժումները դաշնաւորաց կը մտնէ. իսկ իրենք անոնց շարժումները դժուարաւ կ'իմանան: Ասով եղած է որ թնդանօթ միայն ու զօրութիւնը չգիտնալով անոր իմացը միշտ քիչ զօրք հանած են, մինչեւ Մաճենդայի պատերազմի մէջ, ուր դաշնաւորը ամէնը մէկտեղ իր 150,000 կը պատերազմէին, իրենք միայն 70,000 կային. ան ալ հետզհետէ եկած:

Իմանակներու շարժումներն արդէկ իմանալու համար, աշխարհագրական տախտակ մը, անհրաժեշտ հարկաւոր է: Անոր համար Աղբին աս կարօտութիւնը լեցնելու համար Հիւս. Իտալիան, 3 տախտակներով հետզհետէ կը ճրատարակենք:

ԵՌՄՊԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 14.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր



ՅԱՆՈՑ ԽՂԻԿԸ

ԿԱՍ

ԳԻՊՈՒՐԿ

իրելի Պէտգա կ'ըսէր. Գունի- կունտա երեք օր ետքը գիշեր մը Պէտգային երկայն լուսնիւնն աւելելով, «աշտարակին ժամացոյցը տասնուսեկ ուկէս զարկաւ՝ մենք ալ պէտք չէ մի որ քնանալու երթանք»:

«Ո՛հ, սիրելի Գունիկունտա՛

կրկնեց դքսուհին հառաչելով «սիրելի Մաքսիս խեղճութեամբ ասդին անդին թափառելու սկսելէն ի վեր, գիշերները քնանալու երթալու դժուարութիւն մը կը զգամ, որովհետեւ զարհուրելի երազներով կը տանջուիմ: Եւ առտուընթերս այնպէս յոգնած կ'ըլլամ իբր թէ բոլոր գիշերը քնացած չըլլամ, եւ բոլոր անդամոցս վրայ կտորտածութիւն կը տիրէ: Անցած գիշեր քստմնելի երազ մը տեսայ, եւ երկրորդ առտու բոլոր օրը տանջուեցայ: Կեցիք որ քեզի պատմեմ»:

«Կ'երազէի որ յանկարծ մեծ անտառի մը մէջ գտնուած եւ հոն մոլորած ըլլամ: Մէյ մ'ալ միտքս ինկաւ թէ ամուսինս ալ կրնայ նոյն անտառին մէջ մոլորած ըլլալ: Ո՛հ, Ինչ ուրախութիւն կ'ըլլայ թէ որ զինքը գտնելու ըլլամ: Այսպէս մտածած ատենս հեռուէն հեծելու ձայն մը լսեցի: Գէպ ի հոն ածապարեցի եւ որչափ որ ձայնին կը մօտենայի, այնչափ ալ ձայնը խղճուած կու գար: Արջայպէս աս ձայնը հոգեվարի մըն էր: Քանի որ կը մտածէի թէ հոգեվարի իմ ամուսինս կրնայ ըլլալ՝ կը գողայի: Հազիւ թէ աս մտածած էի, մեծ կաղնեայ մը տակը հասայ: Յանկարծ՝ կուրծքէս սարսափման աղաղակ մ'ելաւ: Որովհետեւ ամուսինս արեան մէջ թաթխուած աչացս առջեւը գետինն երկրնցած էր: Արիւնը շատ վերքերէն դուրս կը վազէր, եւ քովը տեգ մը կը հանգչէր: Աս տեսայ նէ իրեն վրայ ինկայ:

Մարելէս արթնցած ատենս՝ ալ ամուսինս

չտեսայ. նաեւ՝ ալ անտառին մէջն ալ չէի, այլ վարը դաշտի մը մէջ տեսակ տեսակ ծաղիկ կը ժողովէի: Գեղեցիկ ամառուան իրիկուն մըն էր եւ ամուսինս ու տղաքս ալ քովս էին: Աս պարագայիս մէջ սիրտս գոհ էր եւ երջանիկ էի, ինչպէս որ ասկէ մինչեւ քանի մ'օր յառաջ եղած էի: Մէյ մ'ալ յանկարծ տղաքս պռուալու սկսան, «Ո՛հ հայր, ո՛հ մայր ամբողջնիս կրակի ու բոցի մէջ է»:

«Աչքս դարձուցած ատենս, բոլոր ամբողջ պայծառ բոցի մը մէջ էր: Տէր Աստուած գոչեցի, եւ աս վայրկենիս բոցոյ մէջ եղած աշտարակը վրաս ինկաւ, տակը թաղուեցայ, բայց ասոր վրան արթնցայ:

«Չորս կողմն նայեցայ թէ ո՞ր եմ, վերջապէս բոլորովն սթափեցայ, բայց ալ չէի կրնար քնանալ: Միտքս զարհուրելի խորհրդոց մէջ կը ծփար, կուլայի, կ'աղօթէի: Ո՛հ սիրելի Գունիկունտա, թէ որ երազս ստոյգ պիտի ըլլայ նէ... թէ որ ամուսինս Գե՞՞՞՞՞ գատաւորներէն սպաննուած է... թէ որ օր մը մեր ամբողջ հրոյ ու բոցի ճարակ պիտի ըլլայ նէ եւ մենք տակը պիտի թաղուինք նէ... ո՛հ... ո՛հ...»:

«Ո՛հ սիրելի Պէտգա, կրկնեց Գունիկունտա ձեւացած աներկիւղութեամբ մը, «այսպիսի երազով մ'ինչո՞ւ զքեզ կը չարչարես: Իրն ուրիշ բան չէ բայց եթէ երազ մը: Երազն ես հաւատք չեմ ընծայել: Երազը մեր երեւակայութեան խաղն է, եւ մեր միտքն անոր հետ գործք չունի: Առանց մասնաւոր Աստուծոյ ազդեցութեան, երազի հաւտալով՝ անոր վրայ չէնքեր շինելն իսկ, մեղք կը համարիմ: Մարդու վիճակը կարգադրողն Աստուած է, մենք արարածքս իր ամենակարող ձեռաց մէջն ենք: Իր պաշտպանութեանը պէտք ենք գիմել, եւ մեր բոլոր վստահութիւնն անոր վրայ դնել»:

Պէտգա աս ցաւալից խօսքերու վրայ ահամայ իսկ տխրած ըլլալով, խցին մէջ առանձին մնաց: Ետքը կամացուկ մը տղոց վաղեց որ տեսնէ թէ տղաք կը քնանան: Աս անգամ տղոց քովն արտաքոյ կարգի ախուր զգածմունք մ'ունեցաւ, որուն նմանն ունեցած չէր: Քնացող տղոցը վրայ կը նայէր, եւ արաստուք մը, իր չուղելովն ալ աչքը թրջեց:

«Ի՛նչ անմեղ կը քնանան սիրելի տղաք, կ'ը-

սէր ինք իրեն եւ ծուկով իր շրթունքներովը կամացուկ մ'անոնց սիրուն բերանները շօշափեց: «Քնացէք, քնացէք, սիրելի զաւակներս, անհոգ մանկութեան ոսկի օրերը ձեզի համար միանգամ մը միայն կը ծաղկին: Ո՛հ, հոգոց ու թախծութեանց օրերը շատ շուտ կու գան: Ան ատենը քաղցը քունն իր փափուկ թեւերովը զձեզ ասանկ շուտով չեզրկէր, ինչպէս հիմայ: Աշխրբիս զանազան հոգերն ու ցաւերը շատ անգամ ձեր քունը կը խռովեն, եւ փունճ տեղ զանի կը կոչէք, որովհետեւ ձեր յոգնած աչքերէն կը փախչի: Ազնիւ, հրեշտականման զաւակք, էս ալ երբեմն իմ մանկութեանս ատենը ձեզի պէս անհոգ քնոյն փափուկ գրկացը մէջ կը հանգչէի: Ո՛հ, գեղեցիկ եւ անհոգ տղայութիւնը շատոնցումն է ի վեր մեկնեցաւ իզմէ: Ո՛հ, ինչո՞ւ համար նոյնն այսպէս քիչ ատեն եւ միանգամ մը միայն կը ծաղկի: Ո՛հ, կարելի ըլլար, եւ նորէն տղայութեան վարդէպ օրերուն դառնայի:

«Միրելի զաւակք, քնացէք հանգարտութեամբ, կ'ըսէր խաղաղեալ սրտով ու ոտք ելլելով: «Ձեր քունը խռովող չկայ. ձեր սիրելի պահապան հրեշտակը ձեր քովը պահպանութիւն կ'ընէ, եւ ամենակարող երկնաւոր Հօր զօրաւոր բազումները ձեր վրայ տարածեալ են: Ո՛հ, Աստուած զձեզ միշտ ասանկ անմեղ ու բարի պահէ:»

Աս ըսելէն ետքը նորէն վրանին ծռեցաւ եւ անգամ մ'ալ բերաննին պագաւ: Եւ ամէն մեկուն ճակատին, բերնին ու կրծոցը վրան Ս. Խաչին նշանն ընելով ըսաւ, «օրհնէ զձեզ ամենակարող Աստուած, Հայր, Արդի եւ Հոգի սուրբ»:

Կ'ուզէր տղաքը թողուլ եւ երթալ բայց անմեկնելի զօրութիւն մը զննքը կը բռնէր: Երկու անգամ անոնցմէ բաժնուեցաւ, բայց երկու անգամ ալ ետ դարձաւ: Քնացող տղոց վրայ նայելով չէր կշտանար, կարծես թէ ճամբորդութիւն պիտի ընէր եւ երկայն ատեն զերեւը պիտի չտեսնէր:

Ա իրջապէս ինք իրեն բռնութիւն ըրաւ, եւ անկողին մտաւ: Հազիւ թէ ժամ մը քնացած էր, զարհուրելի աղաղակաւ մ'արթնցաւ: Բոլոր ամրոցը հըոյ ու բոցի մէջ էր: Անկողնէն ցատկեց որ աղաքն ազատէ, բայց վախէն ծնկերը բռնուեցան, եւ քայլ մ'ալ չէր կրնար յառաջ երթալ: Մէյ մ'ալ յանկարծ սենեկին գուռը բացուեցաւ երեք հոգի ներս նետուեցան: Մէկը զըքսուհին բռնեց, մեկայնները տղաքն անկողնէն յափշտակեցին, եւ բոցերու մէջէն դուրս աճապարեցին: Ամրոցին գաւթին մէջ, աղմուկն երթալով աւելցաւ, բոցն երթալով կ'աճէր եւ ամէն կողմ կը տարածէր, եւ առաւօտեան արեւը ծագելէն յառաջ Ապտէրնի ամրոցը աճիւն դարձած էր:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Գիպուրդի ամրոցին մէջ ձիաւորը մը:

«Գիպուրդի ամրոցին մէջ ձիաւոր (փէրէ, ճի) մը կամ ոգի մը կայ, չեմ հասկընար ի՞նչ է, կ'ըսէր

Գէւորդ իր դրացւոյն: «Ահա գիշերանց ամրոցին հիւսիսային կողմն եղած աղմուկն ու գողոհիւնը դեռ չեն լսած»:

Գրայն. Ձէ սիրելի Գէւորդ չեմ լսած, բայց անոր վրայ պատմութիւններ լսած եմ: Հօրեղբայրս ալ կ'ըսէ թէ ինք ձիաւորն աղմուկները լսած ըլլայ: Ամրոցին մէջ չըրածը չիմար եղեր, եւ այնպիսի աղմուկներ կը հանէ եղեր որ կարծես թէ դժոխոց բոլոր ոգիները հոն ժողուած ըլլան: Ի՞նչ է արդեօք: Ես կենացս մէջ Գիպուրդի ձիաւորն վրայ բան մը չստեցի:

Գէւորդ. Ես ալ նոյնպէս: Աս բանս լուսելու սկսելէն ետքը դեռ շատ ատեն չէ: Ամրոցին տիրոջը ծառան Գոնրատ, քանի մը օր յառաջ գինետան մէջ գինուով լեցուն ամանի մը քով նստած էր: Ես ալ ներս մտնելով, քովը նստեցայ. իսկզբան զանազան բաներու վրայ վիճեցինք, վերջապէս խօսքը ան ձիաւորն վրան եկաւ, որ քիչ մ'ատենէ ի վեր Գիպուրդի ամրոցին հիւսիսային կողման վրայ կը լուսէր: «Ըսէք ինծի տէր Գոնրատ, կ'ըսէի ամրոցի ծառային «ձիաւոր Գիպուրդի ամրոցին մէջ ի՞նչ դործք ունի: Անոր վրան ամէն տեսակ զարհուրելի բաներ լսած եմ, եւ դուք աս բանս աղէկ պիտի գիտնաք»:

«Ի՞նչ իրօք Գիպուրդի ամրոցին հիւսիսային կողմը ձիաւոր մը կայ», կրկնեց Գոնրատ. «ամրոցի մէջ ամէնքս ալ համոզուած ենք, եւ թէ ես եւ թէ իմ ընկերներս անանկ ասոր կը հաւատանք, ինչպէս որ երկնից վրայ Աստուծոյ մը գոյութեանը: Հինգ շաբաթէ ի վեր ամէն գիշեր եւ մի եւ նոյն ժաման, որուն մէջ ձիաւորը կու գայ, զարհուրելի աղմուկներ կը լսենք: Նոյն իսկ մեր տէրն ալ կը հաւտայ: Գեռ երէկ մեր տէրը, բոլոր ծառաներն իր ասպետական մեծ սրահին մէջ ժողվելով աղաբարութիւն կ'ընէր եւ ամէն մեկուն խիստ կ'արգիլէր որ ամրոցին հիւսիսային կողման սենեակները մարդ չ'երթայ, ասպ թէ ոչ կրնայ մեկուն վրաս մը հասնիլ:

«Գոնրատ ասանկ խօսեցաւ եւ ես ալ բոլորովին անոր կարծիքէն եմ»:

Գրայն: Ես ալ նոյնպէս: Ամրոցին ձիաւորը լաւագոյն էր չգար թէ որ դժբախտութիւն բերելու համար կու գայ: Ստուգիւ մեղք կ'ըլլայ թէ որ մեր սիրելի տէրերէն մեկը մեռնելու ըլլայ: Մենք պէտք ենք ամէն օր, կամ Ս. Աղոնտինոսի եւ կամ վանքին մէջ անոնց համար աղօթք ընել, որ Աստուած անանկ կարգադրէ որ գոնէ աս անգամ մարդ չ'մեռնի, այլ միայն ուրիշ դժբախտութեամբ մ'անցնի:

Գէւորդ: Իրաւունք ունիս սիրելի դրացիս, բայց մոռցայ քեզի ըսելու որ Գոնրատ պատմեց թէ ամրոցի, վանքին եւ Ս. Աղոնտինոսին մէջ ամէն օր աղօթք կ'ըլլայ որ Աստուած աս չարիքը խափանէ, եւ թէ Գիպուրդի ընտանեաց վրայէն աս ձիաւորն հեռացրնէ:

Գրայն: Լսի աղէկ է: Բայց մեզի ամօթ եւ ակերխտութիւն է որ մենք դեռ աղօթքի չ'սկսանք:

Ես պէտք է որ պսօր իսկ բոլոր գեղը անէ տուն պտրտիմ եւ զամէնքը աղօթքի կանչեմ: Ո՛վ որ գոնէ

“Հայր մեր, կրնայ ըսել, պէտք է որ ներկայ գտնուի: Գե՛տ: Եւ աղէկ կ'ընես: Տներուն կէսը ես կ'առնում կէսն ալ դուն, եւ այսպէս շուտով կը լմրնցնենք: Թէ որ հիմակ անմիջապէս սկսինք նէ աղէկ կ'ըլլայ:

Ես անկ ըսին ու գացին, եւ ամէն օր առտու եւ իրիկուն վանքի եկեղեցւոյն մէջ աղօթք կ'ըլլար, ուրուն մէջ ով որ կրնար ներկայ գտնուիլ նէ, չէր պակսեր: Գիպուրիի տէրերն ասոր վրայ մեծապէս կ'ուրախանային, որովհետեւ աս բանս ցոյց մըն էր որ իրենց հպատակներն, Գիպուրիի ընտանեաց վրայ մեծ սէր ու մեծարանք ունէին: Բայց ետքէն ուրախութիւննին աւելի մեծ եղաւ, որուն նաեւ բոլոր հպատակներն ալ սրտանց մասնակից կ'ըլլային, երբոր ամրոցին ճիւղը քիչ մ'ետքը դադրեցաւ, եւ երբոր դժբախտ հետեւութիւն մը չունեցաւ: Որչափ որ ուրախութիւնը մեծ եղաւ նէ, Աստուծոյ ըրած շնորհակալութիւնն ալ այնչափ մեծագոյն: Ճիւղը շատ տարիներ անցաւ չսոււցաւ, եւ ամէն մարդ կը կարծէր որ ան դադրած է: Բայց ամրոցին հիւսիսային կողման խցերը, նոյն ատենէն ի վեր չէին բնակուեր, եւ հոն մարդ չէր երթար: Գուքսը նաեւ ծառայից ալ, ի բաց առեալ Ռուբերտին, թոյլ չէր ի տար որ ան կողմերն երթան: Նոյնպէս ձորի մէջ բնակողներն ալ, ամրոցին նոյն կողմը մտնելու կը վախնային, եւ թէ որ մտնէն անցնին անհրաժեշտ կ'ըլլար, եւ րեսնին կը խաչակնքէին եւ մտքերնէն “Հայր մեր, մը կը զրուցէին:

Եւ աս տարի ետքը երբոր Գուռնոն ծաղկահասակ երիտասարդ մ'եղած էր, դուքսը մէկհատիկ ծառայով մը, Պեննոյով, դէպ ի Հոլանտա ճամբորդութիւն մ'ըրած էր, որուն վախճանն թէ ծառաներէն թէ ամուսնէն եւ թէ իր տղէն ծածուկ պահած էր: Եւ աս ատենս ամրոցին ճիւղը նորէն սկսած էր: Գրքուհին մեծապէս կը վախնար:

“Ո՛հ, Գուռնո, կ'ըսէր օր մը իր որդւոյն, “սիրտս ինչ աստիճանի վախի մէջ ըլլալը չեմ կրնար յայտնել. եւ աս վախը օր քան զօր կ'աճի: Հայրդ հոս ըլլար նէ կրնայի հանգարտիլ: Բայց ամեն մ'ի վեր գացած է, եւ վրան դեռ բառ մը լսած չենք: Ամրոնին ճիւղն աս անգամ մեզի մեծ չարիք մը կ'աւետէ: Աս զարհուրելի խորհրդէն կը գողամ, բայց մտքես չեմ կրնար հանել, եւ աս խորհուրդն ան է, որ մեր սիրելի հայրը աս կենաց մէջ մէյ մ'ալ պիտի չտեսնենք”:

“Սիրելի մայր, կրկնեց շուտով մը Գուռնո, “այսպիսի չնչին բանէ մը զարհուրելու ի՞նչ ունիք: Ասկէ շատ տարի յառաջ մի եւ նոյն անձկութիւնը չունեցա՞ք: Ճիւղին հետքն ի՞նչ եղաւ, բայց եթէ զուտ ոչինչ: Աղօթեցինք, Աստուած վստահացանք եւ ինք զմեզ չարիքէ պահպանեց: Նոյնը նորէն ընենք եւ

Աստուած աս անգամ ալ զմեզ կը պահպանէ”:

Գուռնո գիշերուան ժամը տասնին մօրմէն բաժնուեցաւ, բարի գիշեր մաղթեց եւ իբր թէ քնանալու կ'երթայ, իր խուցը քաշուեցաւ: Բայց երբոր ամէն մարդ թէ մայրը թէ ծառաները քնացած էին, զրահաւորեալ եւ զինաւորեալ իր խցէն ելաւ, կամացուկ մը խղճածեւ սանդղէն վար իջաւ եւ հիւսիսային կողման մեծ, բայց պարագ սրահ մը մտաւ, որ ճիւղին աղմկան լուսած տեղերուն մօտ էր: Աս սրահին ինչպէս նաեւ նոյն կողման բոլոր խցերուն, շատոնցունէ ի վեր, ճիւղին վախէն ոչ որ գացած էր: Գուռնո հոս, աս ասպետական սրահին մէջ հին թիկնաթոռի մը վրայ նստեցաւ եւ ճիւղին ժամուն կը սպասէր: Պաղ գիշեր մըն էր, եւ ինք իր մեծ թիկնոցին մէջ փաթթուած: Իր բոլորտիքն ամէն բան խաղաղ եւ ամայի էր: Հին փայտերու մէջ, փայտի որդան կրծելու ձայնը կը լուսէր: Սիրուն լուսին մը հորիզոնին վրայ կամաց կամաց կը բարձրանար եւ իր աղօտ լոյսը պատառած ամպերուն մէջէն, հին ասպետական սրահին կըր պատուհանին վրայ կը ձգէր:

Ս'երջապէս, աշտարակին ժամացոյցը երկայն աւտենէ ի վեր բաղձացուած ճիւղին ժամը զարկաւ: Գուռնո քաղութեամբ՝ թիկնաթոռէն ելաւ եւ ճիւղին հետ կուուելու պատրաստուեցաւ: Համարձակութեամբ չորս կողմը նայեցաւ, քանի մը քայլ յառաջ գնաց, կեցաւ եւ մտիկ կ'ընէր. աս վայրկենիս մէջ հարուածի մը ձայն ելաւ: Ճիւղն իրմէ շատ հեռու չէր, այլ իր կեցած տեղոյն վրայի դատիկոնն էր: Գուռնո մեծ սրտոտութեամբ սրահէն դուրս վաղց, եւ կամարածեւ անցքէն անցնելով սանդղէն վեր ելաւ եւ վերի դատիկոնն հասաւ: Անկէ՛ նեղ եւ մուրթ կամարածեւ անցք մը մտաւ: Հոն մուրթի մէջ կամաց կամաց քալած եւ զլուին սագին անդին զարնելով յառաջացած ատեն, փսփսալու ձայն մը լսեց: Աեցաւ ու մտիկ կ'ընէր: Մութ անցքին վերջի ծայրն, աչքերը յանկարծ լոյս մը տեսան, որ խաւարի մէջ աղօտ կը վառէր:

“Հա՛ հա՛, վերջապէս ճիւղին հետքը գտայ, գոչեց կամացուկ մը յանդուդն ասպետը: Մերկ սրով քաղութեամբ յառաջ վաղց: Անցքը կորութիւն մը կը ձեւացընէր: Գուռնո սեան մը քով քաշուեցաւ եւ մեծ զարմացմամբ տեսաւ որ պղտիկ խցի մը կէս բաց գունէն դուրս լոյս մը կը տարածուէր. ինք աս խուցը կենացը մէջ տեսած չէր, եւ անոր վրայ բան մ'ալ լսած չունէր:

“Ո՛հ, Տէր Աստուած, աս ինչ բան է, գոչեց կամացուկ մը Գուռնո: “Ես իմ հայրական ամրոցիս մէջ, կարծես թէ անտեղեակ օտարական մըն եմ”:

Աս ըսաւ եւ ոտիցը մատերովը քալելով գէպ ի թե-
րաբաց դուռը դնաց եւ ներս նայեցաւ :

“Դ՞նչ տեսնէ աղէկ : Ճիւտա՞յր . չէ : Կամարածեւ
եւ պարզ կահուք խցի մը մէջ, կըր սեղանի մը քով,
որուն վրան աղօտ լոյս մը կը վառէր, հասակաւոր
յարգելի մարդ մը կը նստէր, որուն կէս ճերմակ
մօրուքը, մինչեւ կուրծքը կը հասներ : Իր նիհար բայց
ծանր գէմքը բան մը կ'ազնարկէր, եւ երեսին վրայ
չատ ցաւերու, բայց մի եւ նոյն ատեն նաեւ մեծանձ-
նութեան կնիք մը կար, որով ան ցաւերը կը կրէր :
Աս յարգելի մարդուն քովը պարկեշտութեամբ մը
նստած էր Ռուբերտ ծեր բերդապահը, եւ կարծես
թէ անոր հրամաններուն կը սպասէր :

Ա՛յ երջապէս անձանթի մը ձեռքը գինուով
լեցուն բաժակ մը վեր վերցնելով, կամաց եւ դող-
դողուն ձայնով եւ ներքին պլայլութեամբ մը գոչեց,
“Կեցցէ՛ կոթփրիտ Գիպուրկ, իմ բարեկամն եւ իմ
ազատիչս, :”

Խոսեց : Մի եւ նոյն վայրկենի մէջ բերդապահը,
ոտքովը՝ երկաթէ մեծ գունդ մը գլտորեց եւ ամրո-
ցին կամարակապ անցքերը զարհուրելի արձագանգ մը
տուին : Գունո զրան քով անշարժ կը կենար, եւ աս
զարմանալի տեսարանը չաւրելու համար նոյն իսկ
չունչը կը բռնէր :

“Ո՛ր կոթփրիտս, իմ ազնիւ բարեկամս, գոչեց
նորէն անձանթը, եւ կարծես թէ աչքերն ալ կու-
լային : “Աստեղաց վրան արդար Աստուած մը կը բնա-
կի, որ՝ քու ինձի լրածիդ եւ ետքէն ալ ընելիքիդ
համար զքեզ պիտի վարձատրէ : Ան՝ որ մը քեղի
հարիւրապատիկ պիտի հատուցանէ : Ինք քեղի ձամ-
բորդութեանդ ատեն առաջնորդ ըլլայ, եւ կայսեր
քով աղէկ ունկնդրութիւն մը գտնել տայ, :” Անձա-
նթ օտարականն ասանկ խօսեցաւ, եւ բերդապահը,
լուռ բայց շարժած սրտով մը քովը կը կենար :

“Իմ հօրս ամրոցին մէջ աս բանս ինչ նշա-
նակութիւն ունի, գոչելով Գունո համարձակութեամբ
ներս մտաւ : Անձանթին երեսին գոյնը նետեց եւ
“Ո՛չ Տէր Աստուած, գոչելով բերդապահին բազկացը
մէջ ինկաւ : Բերդապահն իր ազնիւ բեռը լուծեամբ
մարուր անկողնոյ վրայ դրաւ, ետքը հաստատուն քայ-
լերով, բայց տխրութեամբ Գունոյին մտտեցաւ, եւ
կ'աղաչէր որ անմիջապէս նոյն տեղը թող տայ եւ հե-
ռանայ : Գունո պնդեց կեցաւ :

“Ո՛րուբերտ քիչ մ'ատեն լուռ կենալէն ետքը .
ըսաւ, “Որովհետեւ գէպքը կամ հետաքրքրութիւնն իրը
ձեղի այսչափ մասնեց, բան մ'ալ պիտի իմանաք, որ թէ
եւ ձեր հետաքրքրութիւնը պիտի չյապեցնէ, բայց
բոլորովին պիտի ընկճէ : Որովհետեւ ես ձեր սրտո-
տուութիւնն աղէկ կը ճանչնամ, շատոնցուրն է ի վեր
կը համարէի թէ որ մ'աս տեղը պիտի երեւնաք, ա-
նոր համար աս գէպքին համար ալ պատրաստուած
էի : Տեսէք տէր ասպետ սա նամակն որ ձեր հօրմէն
գրուած է : Առէք զասի եւ ձեր խցինմէջ կարդացէք, :”

Գունո զարմացմամբ թուղթն առաւ, եւ որով-

հետեւ իր հօրը ձեռագիրը կը ճանչնար, անմիջապէս
նոյն տեղը թող տալով իր քնանալու խուցը քա-
չուեցաւ : Հոն թղթոյն կնիքը կտորեց եւ կարդաց

Սիրելի Գունոս

“Թէ որ հետաքրքրութեամբ կամ դիպուածով
ամրոցին մէջ խուց մը գտնես, որ իր մէջն ամէն մար-
դու համար էական գաղտնիք մը կը պարունակէ, ան
ատեն Ռուբերտ բերդապահը քեղի աս նամակս պի-
տի տայ, զոր ես Հոլանտա ճամբորդութիւն ընելէս
քիչ մ'առաջ գրեցի : Ես քեղի կը հրամայեմ եւ
կ'երգուրնցնեմ զքեզ, յօրհնութիւն եւ յանէծ
հօրդ, որ մէյ մ'ալ նոյն տեղեցին սեմոց վրայ ոտք
չկուսես, եւ թէ մինչեւ որ իմ ապրելէն դադրելուս
վրայ ապահով տեղեկութիւն մը չունենաս, նոյն
գաղտնեաց ինչ ըլլալն իմանալու ետեւէն չիյնաս, եւ
թէ խօսքով կամ գրով աչօքդ տեսածիդ եւ ահան-
ջովդ լրածիդ վրայ նշան մը չտաս : Եւ թէ Ռուբեր-
տին՝ որ 30 տարիէ ի վեր հաւատարմութեամբ ինձի
կը ծառայէ, ամրոցին հիւսիսային մասը երթալը բնաւ
չարգիլես, մանաւանդ թէ դուն ալ այնպէս համարիս
որ նոյն կողմերը ճիւղ մը կը բնակի : Աս քու հեռաւոր
հօրդ խիստ պատուէրն է, զոր իր գրովն ու կնքովը
քեղի կը յայտնէ 1499ին Ս. Ամբրոսիոսին օրը :

Տուեալ իմ ժառանգական Գիպուրկ ամրոցիս մէջ
կոթփրիտ Գիպուրկ, :

Գունո ընդ Հօրը թուղթը կարդալը, եւ հօրը
գիրն ըլլալը ճանչնալը, թուղթը ծալեց եւ հնազան-
դեցաւ, որովհետեւ հօրը կամքն, որուն վրայ անեղը
սէր ու յարգութիւն ունէր, իրեն համար միշտ սուրբ
էր, եւ աւելի կ'ուզէր մեռնիլ քան թէ հօրը անէծ-
քը վրան ձգել : Թէ իր հետաքրքրութիւնը մարած
չէր, ասոր վրայ տարակոյտ չկայ : Ամէն բան իրեն զար-
մանալի երեւեցաւ : Շատ կը բաղձար որ հետեւեալ
հարցմանց պատասխան մ'ընդունի : “Ան յարգելի օ-
տարականն ո՞վ է : Ինչո՞ւ ասանկ մեծ փութով պա-
հուած է : Ինչո՞ւ համար ո՞չ ինք եւ ո՞չ ալ մայրն
ասոր վրայ բնաւ տեղեկութիւն պիտի չունենան եղեր :

Ըստնք անանկ հարցումներ էին զորոնք միայն ինք
իրեն կրնար ընել եւ պատասխան չէր կրնար ընդու-
նիլ : Բայց իր հետաքրքրութիւնը զպեց, եւ հօրս
կամքն է ըսելով ինք զինքը հանդարտեցուց :

Երկրորդ առտու արդէն ամենայն արագութեամբ
լուր տարածուած էր որ Գունո ասպետն ամրոցին ճիւ-
ղաղը տեսած ըլլայ : Թէ եւ Գունո զճիւղն ստորա-
գրած չէր, բայց բերնէ բերան անանկ զարհուրելի
կերպարանք մ'առած էր, որ նոյն իսկ անոր ստորա-
գրութիւնը լսելը զարհուրելի էր : Ամէն աս պատմու-
թիւնները լսողները, Գունոյին քաջասրտութեանը վրայ
կը զարմանային, որով համարձակած էր նոյնը տեսնե-
լու : Ոմանք աս ալ կ'աւելցնէին թէ Գունո անոր հետ
կուռելու ալ միտք ունէր, թէ որ ճիւղն յանկարծ
աներեւոյթ եղած չըլլար :

Պիտ'որ շարունակուի :

Վ Ի Ն Ա Ն Ե Ը Ն Զ Ո Պ Ե Ն Ը Ի

Վ ինանեան շագենաւն, արտաքուստ բոլորովն տարբեր կազմութեամբ նաւ մին է, դեռ նոր լմնեցած եւ փորձուած է: Բայց մենք սա առաջին փորձին վրայ չիտուած, նախ եւ յառաջ զնաւը, իր կազմութիւնը եւ անոր մատուցած ծառայութիւնները քննենք:

Աս շագենաւը, մինչեւ հիմայ ծովու վրայ գտնուած նաւերուն բնաւ նմանութիւն չունի: Ա՛չ ողնափայտ ունի, ո՛չ կայմ, ո՛չ շուաններ, ո՛չ ծածկ, ո՛չ ծակ եւ ո՛չ ալ խելք. եւ արտաքին կերպարանքը ճշտաւ հակայ գլանիկի (սփիւսի) հետ կրնանք համեմատել: Աս գլանիկաձեւ հրէշին փորին բոլորաբար մեծ օղակ մը կը պատէ, որուն վրայի պտուտակաձեւ տախտակները ջուրը կը կտրեն եւ զնաւը կը մշին: Աս օղակը չորս մեծ շագուց մեքենաներով, որոնք նաւուն մէջ տեղն են, նաւուն փորին բոլորաբար կը շարժի: Երկու ծայրն ալ բաճակաձեւ ղեկեր կան որոնց տախտակին լայնութիւնը 3, իսկ երկայնութիւնը 4 սանաչափ է: Նաւուն ամենէն լայն մասը 16 սանաչափ է, իսկ անոր հակառակ երկայնութիւնը 180 սանաչափ: Աս կազմութեամբ, ձեռնարկողները կը յուսան որ չորս օրուան մէջ Ալբանիոյն ավիստար կրնան կտրել անցնիլ:

Աս գործքին ձեռնարկողները, նոյն շագենաւն ասանկ կը ստորագրեն:

«Մեծագոյն ասպահութիւն, արագ եւ միօրինակ եւ որոշ շարժում, ինչպէս նաեւ բեռն տանելու մէջ շատ միատեղ տանելով ինչպէս թիւն, ասոնք էին զմեզ այսպիսի նաւաշինութեան մը ձեռք գարնել տուողները, եւ ասոր մէջ նաւաբեկութեան վտանգն ալ աչքի առջեւն հեռացուած չէ, այլ մանաւանդ ասոր մասնաւորապէս մտադիր եղած ենք:


«Փորձը կը ցուցունէ թէ շագենաւաց վրայ առաջատաները ստոր է արագութեան որոշ աստիճան մ'ալ կուտան, բայց մենք կը կարծենք որ առաջատաներն ու անոնց վերաբերածները բոլորովն մէկ գի թող տալով, մանաւանդ այսպիսի երկաթե նաւու մը, որուն գործածութիւնը պարզապէս շագուց օգնութեամբ է, եւ որուն կազմութիւնն ու ձեւը պարզապէս շագուց նկատմամբ շինուած է, առաջատան մատուցած ծառայութիւնը ինք իրեն կը մատուցանէ:

«Մեր նկարակրած նաւն, ամէն բաղձացուած պայմաններն ունի, եւ մեր գիտած վախճաններուն ուղղութեանը եւ գործնականութեանը իբր փորձ մը կրնայ ծառայել: Ա՛չ ողնափայտ ունի, ո՛չ ցրուկ, եւ ո՛չ ալ ուրիշ որպիսի եւ իցէ ջրոյն երեսէն վեր բարձրացած բան մը, ո՛չ հարթ եւ երկու կողմը բարձրացած ծածկ, որով ալիքներէն վրան եկած ջրերը կենարու տեղ մը չունին: Առաջատան շունենալը, նաեւ առաջատան վերաբերեալ անթիւ կազմածներու ալ կարօտ չընեն, եւ նոյն իսկ անով կը կարծենք որ մեր նաւը, թէթեւութեամբն աւելի ասպահութիւն եւ աւելի արագաշարժութիւն կը խոստանայ: Իր կազմութեան պարզութեամբն եւ ձեւովը, անհարթ օգերու եւ ալիկոծութեանց մէջ զիմադրութեան մեծ երես չունենալովը ջրոյն դէմ շատ բռնութիւն ընելու կարօտութիւն չունի, իսկ հանդարտ ծովը պատուել անցնիլն իրեն շատ աւելի դուրին է:

«Մեր նաւին երկայնութիւնը, լայնութեան 11 պատիկն է, որովհետեւ երկայնութիւնը 180, իսկ լայնութիւնը միայն 16 սանաչափ է: Աս երկայնութիւնը, ջրոյն երեսէն

միշտ մի եւ նոյն բարձրութիւնը ունենալու վիճակի մէջ կը գնէ գնաւը, որով ջրոյն ընդգիմադրութիւնը նուազ ըլլալով, արագութիւնն ալ շատ կ'ըլլայ: Մինչեւ հիմայ չենուած շագենաւներէն, մէկն ալ ասոր արագութեանը ու թէթեւութեանը չկրնար համեմատուիլ, որովհետեւ հասարակ շագենաւներու երկայնութիւնը, իրենց լայնութեան հարկու ութուպատիկն է: Աս նաւին ջրոյ մէջ եղած մասին տարածութիւնը դարձեւ եղածէն աւելի չէ, որով անսովոր եղանակաւ, ալիքներով բարձրացած ծովը գիւրաւ կը կտրէ, եւ իր ձեւն ալ ան առաւելութիւնը կու տայ որ ալիքները մէջը չեն կրնար մտնել, եւ անով մեծագոյն ասպահութիւն մ'ալ կը ստանայ:

Մնացածը բաւ անամ:



Ա Ղ Ե Ք Ս Ո Ն Կ Ի Հ Ո Ի Մ Պ Ո Ւ Տ

Աղեքսանդր Հումպոլտ իր գիտնական եւ լի փառօք կեանքը, բոլոր Եւրոպային սպառնացող պատերազմի մ'ատենը կ'ընէ: Մայիսի 6ին 90 տարուան հասակի մէջ մեռաւ. իր գիտութեամբն արժանաւորած պատիւը կրնայ բուռիլ որ դեռ մահահանացու մը չվայելէ: Իրաւամբ ժամանակակից փառքը կը համարուի եւ իր սպրած դարուն պատիւը: Իր մահը, զինուց շուտաձման մէջ այնպիսի խորին եւ ցաւալից ազդեցութիւն ըրաւ որ իր արձագանքը նաեւ Նոր աշխարհին մէջն ալ պիտի գտնէ: Որովհետեւ նոյն աշխարհին բնակչոյն ալ, Հումպոլտ, իրենց երկրին վրայ այնչափ նոր ծանոթութիւններ տուաւ. անոնց՝ Ամերիկայի վրայ այնչափ նոր բաներ սորվեցուց, որոնց վրայ իրենք դեռ եւ ո՛չ զազաւիար ունէին: Իր քննախուզութեան հարկն անանկ զօրաւոր էր որ տիեզերաց մտանց, մարտակից վրայ, առանձին առանձին տեղեկութիւն ունենալը բաւական չուպէց, այլ իր ջանքն ան եղաւ որ զանոնք իբր ամբողջ մը, եւ տիեզերաց հետ կապակցութիւնն ըմբռնէ: Ի փոքրագունէ սկսեալ, իր միտքը դէպ ի մեծագոյն ասպարէզ կը դիմէր, եւ ասով բնութեան մէջ եղած ամէն բան, մէկ ճիշդագործութեան մէջ ամփոփելն յաջողուց: Գաղութիւնը իրենց եւ աս սքանչելի գործքը լմնեցնելէն ետքը իր տաղանդը բոլոր երկրին առջին բացաւ: Աս գործքն իրեն անհնարին աշխատութիւն արժած է, զոր դուցէ ուրիշ մ'անչափ չէր աշխատեր, բայց ինք իր անխնայ փութովն աշխատութենէն չէր փախչեր, աշխատութիւնն իրեն պարտք, հաճոյք եւ ուրախութիւն կը համարէր: Ինք ամէն բան այնպէս ըմբռնած, այնպէս սարված էր որ սեր կ'երթար կարծես թէ ամենը մէջ էր:

Հումպոլտ հին հեղինակից վրայ սքանչելի ծանօթութիւններ ստանալէն ետքը, գործնական ճիւղերու ձեռք զարկաւ, ի սկզբան բովերու, հանրաբանութեան, երկրագիտութեան (Géognosie) գիմեց, ետքը մտադրութիւնը վաճառականական գիտութեանց գարձուց. ետքը վիճակագրութեան (Statistique), վերջապէս բնական գիտութիւնն իր ամէն ճիւղերովն, անոր սերն իրեն քաշէց: Բնական գիտութեան մէջ, իրմէ առջիններն որչափ յառաջացած ալ էին նէ, իր ատենը եղած յառաջագիմութեան հետ համեմատելով, ան գիտութիւնը դեռ որքոյն մէջն էր: Իրմով 60 տարուան մէջ նոյն որոնցի

տղան մեծցաւ, ածեցաւ եւ հսկայ մ'եղաւ. եւ ասոր Հում պորտին պէս օգնող եւ զանի յառաջացնող չեղաւ: Բնական դիտութեանց մէջ Հումպորտ խնդիրները գրգռեց, քննութիւններ յարոյց, երեւելի գիւտեր ըրաւ եւ նոյն դիտութեան նոր կերպարանք մը տուաւ: Ինք իր պարզ բնութեամբը չէ թէ միայն իրերն աղէկ ճանչցաւ այլ նաեւ իր ազանդովը ժամանակակից սուսեմնականաց եւ գիտնոց կը աիրեր: — Ինք թէ եւ բանաստեղծութիւն շինած չէր, բայց իր Եւրոպայի, Ասիայի եւ Ափրիկէի վրայ գրած գործքերը կարգացող պէտք է որ խոստովանի թէ Հումպորտ նաեւ բանաստեղծ էր: Աս մասին վկայ են իր բոլոր գործքերը, բայց ի մասնաւորի իր Գալիֆոն երկրորդ մասը: Ասոր մէջ Հումպորտ քաղ կը մեկնէ թէ Բնչպէս բնութիւնը զանազան դարերու եւ զանազան ժողովրդոց մէջ, զգածմանց եւ խորհրդոց վրայ ազդեցութիւններ ըրած է, եւ թէ Բնչպէս ճշմարիտ դիտութիւնն ու երեւակայութեան փափուկ գրգռութիւնը՝ ընդհանուր մշակութեան մէջ փոփոխ իրարու մէջ թափանցելու ճիգ մը կը ցուցնեն:

Հումպորտ ազատ բնութիւն մ'ունէր, եւ պայծառ մտածող էր, իր գլուխը սուսան մէջ սահման չէր ճանչնար, թէ գիտութեան եւ թէ քաղաքական կենաց մէջ յառաջադիմութիւնը կոպարաւորած չէր: Բայց անընդմիջապէս քաղաքական գործունէութեան իր բնութիւնը չէր համաձայնէր: Իր Ախչէրմ եղբայրն, զոր ինք 25 տարի յառաջ կորսնցուցած էր, եւ մէջերնին ներքին կապակցութեան մը մէջ էին, եւ իբր փառասոր Գիտականութեանը էին, եւ աշխարհքի առջին կը փայլէին: Աղբքսանդր անիկ աւելի ապրեցաւ, բայց երկուքին անունն ալ ամէն տան իբր երկու դիւցազունք պիտի յիշուին: Գերմանական հեղինակութեան մէջ իբր երկու լուսաւոր աստեղը միշտ պիտի փայլին, եւ անոր պարծանքը ըլլալեն պիտի չգաղտնի:

Աս աւերորդ չէր համարիր աւելցնելն որ Գուիլիլի արքունիքն, աս հանուտ մարդուն՝ սուսեմնական աշխարհքին ըրած մեծամեծ արդեանցը յիշատակին համար, հրաման տուած է որ անոր անմահ արձանը կանգնուի:



ԲՈՂԱՆԻՍՏՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԵՐՈՒԵՍԻՑ

Նաւական ճարտարագիտութիւն:

Նաւական ճարտարագիտութիւն ըսելով կ'իմացուի, նաւ շինելու արուեստը, ան արուեստը, որն որ նաւ վարելու ու կառավարելու արուեստին հետ այնպէս անձուկ կապ մ'ունի որ հարկ կը համարինք նաեւ ասոր վրայ ալ հարկաւոր եղածները հոս դնել:

Նաւավարութեան արուեստը շատ ուսողական գիտութիւններ կը պահանջէ, որով մէկը ի վիճակի կ'ըլլայ նաւ մը մէկ տեղաց ուրիշ տեղ մը տանիլ ապահով ու կարճ ճարով, ու կը գիտնայ միանգամայն թէ այսչափ աստեղուան մէջ ուր կրնայ գտնուիլ:

Ասիակի զորք կը գրուի միջնորդութեամբ հովի, առաջատար, կողմացուցի, ղեկի, թիակի, ծովու տախտակի եւ այլն: Նաւ ըսելով կ'իմացուի աստղձէ չէր մը, այնպէս շինուած որ ջրի վրայ կը լողայ ու ըստ կամի կրնայ տարուիլ բերուիլ: Երկայնութիւնը, լայնութիւնն ու խորութիւնը իր տարածութիւնն է:

Պատերազմի նաւերը վաճառականի նաւերէն իրենց մեծութեամբն ու ամրութեամբ կը զանազանին. շատ մը թնդանութիւն ալ կը տանին: Իրենց մեծութեանը, յարկին թուոյն ու թնդանութիւնը շատութեանը համեմատ հասարակօրէն երեք կարգ կը բաժնուին:

Առաջին կարգի պատերազմական նաւ մը 170—280 ոտք երկայն, 44—50 ոտք լայն ու 20 ոտք խոր է: Ունի երեք ամբողջ յարկ, ու ամբողջ մարտից միայն երեք. այսինքն ամբողջ մարտից դնելու տեղեր, երկու կէս յարկ. առաջակողման ու խելաց բարձրաւանդակ (gaillard d'avant, d'arriere) ու վերջնայն վերջին երկու դասիկան կայ զորն որ հասարակօրէն քաֆառ կ'անուանեն: Աս կարգի նաւերը ամենանուազն 100 ու առաւել 120 թնդանութիւն կը կրեն, 1200 մարդ, 1500 տակաւաւ կշեւ, այս ինքն 1500 x 2000 ֆ' = 3.000.000 ֆ' կամ 30.000 կենդինարը (մէկ կենդինարը 100 ֆունտը հաշուելով):

Երկրորդ կարգի պատերազմական նաւերը 150—155 ոտք երկայն կ'ըլլան, 3 յարկ ու երկու կէս յարկ ու մէկ քաֆառ ունին: 1000—2200 տակաւաւ կշեւ կը կրեն, այս ինքն 24.000 կենդ. ու 80—90 թնդանութիւն կը տանին: Աս նաւերը առաջին կարգի նաւերէն շատ աւելի պատերազմական գործողութեան յարմար են:

Երրորդ կարգի նաւերը 135—145 ոտք երկայն են, երկու ամբողջ յարկ ու մէկ կէս յարկ ունին ու մէկ քաֆառ. բայց երկրորդ յարկին վրայ առաջակողման բարձրաւանդակ մ'ալ ունին: 8—900 տակաւաւ կշեւ կը տանին, այս ինքն 800 x 20 կամ 900 x 20 = 16.000 կամ 18.000 կենդ. ու 60—76 թնդանութիւն: Աս նաւերը ամենէն աւելի ակէկոծութեանց կը դիմանան ու պատերազմի մէջ ալ ամենէն օգտակարներն են: Աս երեք կարգի նաւերը Եւրոպայի կամ Ճապոնի նաւ (Vaisseau de ligne) կ'անուանուին, որովհետեւ պատերազմի աստեղ մէկ ճակատ կամ կարգաւ մը կը կենան: Պզտիկ նաւերը զատ անուն ունին:

Կրեյտայրիէր (Frégate) ալ պատերազմի նաւեր են, որոնք շատ նաւափայտ չունին. ջրին վրայ շատ բարձր չեն կենար, արագագնաց են ու երկու յարկ ունին: Երեսուն թնդանութիւնէն ցած կրկնայարկերը շուրջ 100 ոտք երկայն կ'ըլլան ու 500 տակաւաւ կշեւ = 10.000 կենդ. կը տանին:

Միւսայրի (Corvette) նաւն ալ տեսակ մը պզտիկ կրկնա յարկ է, 50 ոտք երկայն 16—24 թնդանութիւնով, առաջատար ու ղեկ ալ կը գործածէ: Ասիկա հասարակօրէն լուր տանելու ու բերելու կը գործածուի:

Շալուպ (Chaloupe) պզտիկ թեթեւ նաւեր են, մեծ նաւերուն ծառայութեան համար. իրենց մեծութիւնը, միշտ ծառայող նաւերուն մեծութեան համեմատ է: Իրենք ալ առաջատար ու ղեկ կը գործածեն: Նաւազնացութեան աստեղ, նաւակը մեծ նաւին մէջ կը դնեն, իսկ նաւահանդատի մէջ ծով կ'ինջեցնեն եւ նաւաստիներն ու վաճառքները նաւ խոթելու ու հանելու կը գործածեն:

Վաճառականութեան նաւերուն մէկը մէկու մէջ եղած զանազանութիւնը, տակաւաւ կշեւը վրայ հաստատուած է: Ուստի այսպէս կ'ըսուի, 100 տակաւաւ կշեւ նաւ, այս ինքն նաւ մը, որն որ 2000 կենդինար կշեւը վաճառք կրնայ տանիլ:

Նաւու մ'առջեւի մասը քաֆառ (Proue) կ'անուանուի իսկ ետեւինը իւթ (Poupe):

Ղեկ (Gouvernail) երկայն, տափակ ու լայն տախտակ մըն է, որն որ նաւուն խելքը հաստատուած է: Աս ղեկը ձողի մը ձեւով որն որ նաւուն մէջէն անցած մինչեւ ծով կը հասնի անկիւնատար աջ ու ձաւն կը շարժի: ղեկին ձեւով նաւուն պէտք եղած ուղղութիւնը կու տան, կը դարձնեն, ու գլխաւորաբար ամէն տեսակ պատերազմական շարժումն ու կրթութիւնները կ'ընեն: Ղեկը նաւու մը էական մասն է:

Յօր (Pont) ըսելով կ'իմացուի ան յատակը կամ տախտակամաճը, որուն վրայ թնդանութիւնը դրուած են: Այսինքն (Mât) նաւուն մէջտեղը հաստատուած երկայն գերան մըն է, որուն վրայ առաջատարակալ գերանն ու առաջատար կը հաստատուեն: Մեծ նաւերը հասարակօրէն չորս կայմ ունին. մեծ կայմ (le grand mât) նաւուն միջով լողը. առաջակողման կայմ (le mât de misaine) առաջքը, խելաց կայմ (le mât d'artimon) խելքը. ու ցուռի կայմ (le mât de beaupré) որն որ նաւուն առաջակողմը ցուռի վրայ հաստատուած է:

Առաջատար (Voile) ըսելով կ'իմացուի մեծ ու պզտիկ հասարակութիւն, որոնք առաջատարակալ գերանին վրայ կը հաստատուի ու հովը մէջը կ'անուռի նաւը մշելու համար: Երեք գլխաւոր ա-

* Մէկ գերմ. լիարը = 176 արամ:

աւագաստ կայ մեծ աւագաստ (la grande voile), աւաջակողման աւագաստ (voile de misaine), ու խելաց աւագաստ (voile d'artimon) : Ասկից զատ ուրիշ փոքր աւագաստներ ալ կան : որոնք մեծ կայսին զօրութիւնը աւելցնելու համար սահմանուած են :


Կոմպաս (Compas) նաև մը վրայ ամենակարեւոր ու անհրաժեշտ գործիք մըն է : Պզտիկ տուփ մըն է, որուն մէջ մաքնիսի ասեղը հորիզոնական ուղղութեամբ ազատ սրածայր յենարանի մը վրայ կեցած կը շարժի : Մաքնիսի ասեղը միշտ հիւսիս կը ցուցնէ, եւ այսպէս անոր միջնորդութեամբ ու հովերուն 32 կողմանց պատկերովը որն որ կողմնացուցին շրջանակին վրայ գծերով նշանակուած է նաև ուն ամեն ուղղուած ուղղութիւնը կը տրուի : Եւ որովհետեւ աս գծերը ջրագրական ուղղախի վրայ եղած գծերուն համեմատ է, անոր համար նաև ուն ուղղութիւնը ճիշտ կրնայ հաշուուիլ : Աղէկ աւագաստաւոր նաւ մը՝ հասարակ քալելով չորս ժամու մէջ ըլլաւելու ճամբան, մէկ ժամու մէջ կ'ընէ : այս ինքն 2/3 գերմանական մղոն :

Աղէկ նաւաւոր ու քաջ նաւու ճարտարապետ ըլլալու համար, ուսողական զիտութիւնը անհրաժեշտ սորված պէտք է ըլլայ :

Մարմնայ կրթութեան վրայ :

Մարմնայ կրթութեան (Gymnastique) վախճանն ուրիշ բան չէ, բայց եթէ մարդու մարմինը զօրաւոր ընել ու աւսողութիւնը անդամոց վարժութեամբն ու շարժմամբ պահպանել :

Ուստի մարմնայ կրթութեան գործքը կը կայանայ պնդիսի յարմար կրթութիւններ ի գործ դնել տալ, որոնք մարմինը կամաց կամաց դիւրինէն դէպ ի դժուարիններ երթալով զօրաւոր ընելու կ'օգնէ, յաջողակ կամ ճարպիկ կ'ընէ, եւ անոր ան դեղեցկութիւնը կու տայ, որն որ տմարդութենէ ան յաջողակութենէ, ինչպէս նաև պլանքէ հեռու է :



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՅՈՒՆԻՍ 27

Երբ որ Գաղղիական ու Աւստրիական բանակները Լոմ վարտիսի մէջ մահաբեր սրտումներով Իտալիայի վիճակը ուշերու ետեւէ կ'իյնան, եւ Անգղիա ու Ռուսաստան հանդարտ տեղերին նստած հանդիսատես կ'ըլլան Պրուշ իբրեւ Գերմանական դաշնակցութեան մեծ տերութիւն մը թշնամոյն զօրքը Գերմանիայի սահմաններուն առջեւը տեսնելով՝ ոտք եւլաւ որ իրեն զօրաւոր ձայնն ալ լսեցնէ : Ինչպէս վերջի թուով ծանուցած էինք Մաճենդայի պատերազմէն ետքն աս կառավարութիւնը զինեալ միջամտութիւն մ'ընելու որոշած էր, եւ աս պատճառաւ իր զօրաց վեց բանակները (306,000 զօրք) շարժական ըրաւ, այսինքն պատերազմի ոտքի վրայ կանչեց : Կրուշի որ արդէն Գաղղիայի կառավարութեան վերջնադիր մը տուած ըլլայ : Աս վերջնազօրոյն նիւթը մեզի դեռ յայտնի չէ : Պրուշի պաշտօնական լրագիրն այսչափ միայն կ'ըսէ, որ Պրուշ իբրեւ գերմանական մեծ տերութիւն չլինար թողուլ որ ուրիշ տերութիւն մ'Իտալիայի՝ Գերմանիայի գրաւի երկրի մ'իրողութիւններն առանձին ուղածին պէս կարգադրէ : Մէկ տերութեան մը շատ զօրանալէն ու Եւրոպայի վրայ Գիկատարութիւն բանեցնելէն ամենէն աւելի Գերմանիան կրած է : Ուստի Պրուշն իրեն պարտք կը համարի, կ'ըսէ լրագիրը, Գաղղիայի անոր տանող շարժումներուն դէմ զինելու եւ Գերմանիայի Եւրոպայի վրայ ունեցած աղբեցութիւնը ցուցնելու : Աս իրեն պատրաստութիւններն՝ ամոյս 25ին Փրանք-Ֆուրքի ժողովին ալ յայտնեց ու աւաջարկեց որ միւս գերմանական տերութիւններն ալ իրենց զօրք սորք հանեն : Ժողովըր դեռ որոշում մը չ'ըրաւ, բայց գերմանական տերութիւնները Պրուշէն յառաջ արդէն պատրաստուելու սկսած էին, եւ կ'երեւայ որ Յուլիսի մէկին գործողութիւնները պիտ' որ սկսին :

Գերմանիայի պատրաստութեանց համեմատ Ռուսաստան ալ սկսաւ իր պատրաստութիւնները երազել : Արդէն 26ն Պրուշի Աւստրիայի ու Պրուշի սահմաններուն մօտ 120,000 զօրքով բանակ մը կեցուցած է : Եթէ Գերմանիան Աւստրիայի օգնելու ըլլայ Ռուսաստան ալ իրեն տուած ծանուցազօրոյն համեմատ Գաղղիայի կողմը պիտի բռնէ : Բայց կան լրագիրներ որոնք աս Ռուսաստանի պատրաստութիւնները սուտ կը հանեն :

Իսկ Անգղիայի մէջ Լորտ Բալմերադըն կառավարութեան գլուխն անցնելէն ետեւ առջի դահլիճին ժամանակն եղած պատերազմի պատրաստութիւնները բոլորովին ի կախ թողուցան : Լորտ Բալմերադըն իրեն մտքն ի պաշտօնէ յայտնելու դեռ աւելի չունեցաւ, որովհետեւ նոր պաշտօնէից ընտրութեան համար խորհրդանոցը մինչեւ ամոյս վերջը գոցուեցաւ : Եթէ իրեն առջի քաղաքականութենէն մակարեւրութիւն մ'ընել կ'ուզէր նէ՝ ինք կ'ուզէ որ Աւստրիան իր Իտալիայի մէջ ունեցած սուտ ցուածները թողու : Ամոյս 17ին կազմուած նոր դահլիճին ան դամներն հետեւեալներն են : Լորտ Բալմերադըն առաջին պաշտօնեայ, Լորտ Գեմբել՝ լորտ առենադպիր, Լորտ Ռասսել՝ արտաքին գործոց պաշտօնեայ, Սիր Լեւի՝ ներքին գործոց պաշտօնեայ, Նիւգեթսֆիլդըրը՝ դաղթականութեանց պաշտօնեայ, Միսնէյ Էրպերդ պատերազմի պաշտօնեայ, Սիր Չարլս Ուուս՝ Հնդկաստանի պաշտօնեայ, Սոմերսէթի դուքսը՝ ծովական զօրութեան պաշտօնեայ, Կլատոֆոն՝ ելեւմտից՝ պաշտօնեայ, Լորտ Կլէնվիլը խորհրդի գահերեց, Լորտ Էլիին՝ թղթատարութեան պաշտօնեայ, Սիր Կրէյ՝ Լէնտգեսդրի առենադպիր եւ Արճիլի դուքսը՝ գաղտնի կնքի պաշտօնեայ : Ասոնք ամենն ալ ծանօթ քաղաքագետներ են : Լորտ Բալմերադըն, կ'ըսէ Գալլը լրագիրն, աս պարագաներու մէջ ամենէն աղէկ զուխները գտած ընտրած է : Գործ մեծ յաջողութիւն կ'ունենան, եթէ մէջերնին միաբան ըլլալու ըլլան :

Գաղղիայի կառավարութիւնը կամ Լուգ Եաբոլէնն մեծ զգուշութեամբ ու քաղաքագիտութեամբ կը գործէ ու կ'աշխատի որ ժամանակին ինկրոյն մէջ ուրիշ տերութիւն մը չիմանէ ու սկսուած պատերազմը չ'ընկարձակի : Գերմանիան ու միւս Եւրոպական տերութիւններն հանդարտեցնելու համար Մէլթեօրն ձեռքով Իտալիայի ինկրոյն նկատմամբ ստանկ կ'ըսէ : Վիկտոր Էմմանուէլ Սարդինիայի թագաւորը Իտալիայի զանազան գաւառներուն դիկատարութիւնը վրան առնելով՝ չ'հետեւի որ Բիէմոնց Գաղղիական զինուց պաշտպանութեամբ Իտալիան մէկ տերութեան պիտի միացնէ առանց ժողովրդեան ու մեծ տերութեանց կամքին միտ դնելու : Ազատած կամ լքուած ժողովուրդը, կ'ըսէ, Աւստրիայի դէմ գործակից ըլլալ ուղերով ինք զինք Սարդինիայի թագաւորին պաշտպանութեան տակ դրաւ : Ուստի աս դիկատարութիւնը պատերազմի ժամանակին համար է միայն : Իտալիան աղապակէն ետեւ՝ անոր կարգաւորութիւնը մեծ տերութեանց ժողովրդի մ'որոշման տակ պիտի ձգէ : Սակայն Գերմանական պատերազմին ալ պատրաստ ըլլալու համար արեւելեան բանակը Բելիսիէ սպարապետին հրամանատարութեան տակ կը ստուարացնէ ու անոր ամեն պիտոյը կը հոգայ : Կըսուի որ 250,000 հոգեայ պիտի հասցնէ 400 թնդանօթով : Բանակին գլխաւոր տեղը Կանսի քաղաքը որոշուած է : Ասկէց զատ 150,000ով նոր շարժական թիկնապահաց գունդ մը պիտի կազմէ եւ 750 միլիոն ֆրանկ նորէն փոխ պիտ'որ առնու :

Հոռոմիայի տերութիւնն մէջ սպստամբական շարժումները օրէ օր՝ կը մեծնան : Բոլոր Ռոմանիան արդէն սպստամբած ու Վիկտոր Էմմանուէլ իրեն Գիկատար անուանած է : Փոթոբիլը մինչեւ Հոռոմայ պատերը հասած եւ նոյն իսկ քաղքին մէջ ալ մտած է : Բայց հոս հետեւութիւն մը չունեցաւ : Վիկտոր Էմմանուէլ՝ որչափ որ կ'երեւայ ամելի Եաբոլէնի քաղաքականութենէն ստիպուած՝ Պրոնիայի պատգամաւորները, ուրոնք Ռոմանիայի Գիկատարութիւնն իրեն կու տային, ետ խաւրեց, բտելով՝ որ երթան Քահանայապետին իրենց օրինաւոր տիրոջ հալանդին, որուն օրինաւոր իշխանութիւնն ինք կը ծանցնայ ու կը պաշտպանէ : Եոյնպէս Քահանայապետին ալ իրեն օգնական զօրապետներէն մէկը խաւրած է : Կըսեն, զանի իրեն մտայն անկղծութեան վրայ յապահոյցնելու : Բայց միւս կողմանէ՝ Տ'Աճելից ու Ռոմա մարզիկներն ալ իրրեւ բիւմնդեցի գործակալներ Պրոնիա խրկած է : Քահանայապետ

տական կառավարութիւնն իր ունեցած զօրութեանը չափ կը ջանայ պատամբութիւնը զսպելու, եւ Հելուէտացի զօրքը թէպէտ սակաւածիւ, համբաւեալ քաջութեամբը անոր օգնական կ'ըլլայ: Այսպիսի քաջութեամբ գացին պատամբած Բեռուճիա քաղաքն իրեք ժամու յամու պատերազմով առին: Իտալացւոց 1848ին Աւստրիացւոց դէմ ըրածները հիմա հոս ալ կրկնուեցան: Հելուէտացիք քաղաքը մանեղէն ետեւ՝ քաղաքացիք տուներուն մէջէն անոնց վրայ սկսան եռացած եղ ու կրակ թափել, որով ասոնք ալ կատղելով՝ տուներուն մէջ մտան ու մեծ կոտորած ըրին: Հելուէտական զօրքը հիւսիսային կողմն ալ կ'երթայ հոն պատամբած միւս քաղաքները զսպելու:

Բարձրագոյն Գուռը Գուռան դեռ չէ հանդերձարած եւ զինքն ընդունելու համար քանի մը թէութիւններ կը դնէ, զորոնք մեծ տերութեանց հարողած է: Գարատաղցուց դէմ պատերազմը՝ Տէրվիչ փաշային յանձնեց, որն որ Գուռովի բերդն անոնց ձեռքէն առած է: Ռուսներն բանակն երթալով կը մեծցնէ: Կըսուի որ Լեզիպոսի փոխարքային հրաման խաւրած ըլլայ որ իր զօրքն ալ Ռուսներ խաւրէ եւ անի յանձն առած չ'ըլլայ, բերով՝ որ Բարձր. Գրան քաղաքականութիւնը դեռ յայտնի չ'ըլլալով չիկրնար իր զօրքը խաւրել առանց Էզիպոսը վտանգի մէջ ձգելու. սակայն իրեն բանակը պատերազմի սոքի վրայ կը դնէ:

Յունաստան. Կառավարութեան հակառակ կողմնակցութիւնը վերջի օրերը զօրանալով՝ ամսոյն 14ին դահլիճին մէջ փոփոխութիւն մ'ընել տուաւ: Միլիոս զօրապետը՝ պատերազմի պաշտօնեայ եղաւ, Ռիկա Բալամիտես՝ ներքին գործոց պաշտօնեայ, Գոնուրիոզիս՝ արտաքին գործոց պաշտօնեայ, եւ Ծայլինիս՝ կրօնի ու հրապարակական գործոց պաշտօնեայ: Գոնուրիոզիս՝ Յունաստանի՝ Պոլիս նստող ղեսպանն էր՝ հիմակաւ աս նոր պաշտօնին համար ետքի քաղքէն հեռացաւ: Հոս ալ ժողովրդեան մէջ խմբում մը կ'երեւայ: Օսմանեան կառավարութիւնը սահմանին վրայ զօր կը խաւրէ:

Պատերազմի Ասպարէզ:

Մաճենդայի ճակատէն ու Մելնիանոյի կռուէն ետքը պատերազմի ասպարէզին վրայ խորին լռութիւն մը տիրեց, զորն որ հազիւ Գաղղիոսոցայի քով պատահած կռիւը կըցաւ ընդհատել: Աւստրիական զօրքը Մինչիոյ գետին ձակ կողմը քաշուած ատեն՝ կարիպայի զօրապետն ամսոյս 13ին ան քաղքին քով Աւրպան սպարապետի տեղակալին զօրաց վրայ յարձակեցաւ, բայց 400 հոգի կորսնցներով եւ 80 դերի թող տալով Պրեշիա մղուեցաւ: Անկէց ետքը դարձեալ լռութիւնը տիրեց: Աւստրիացիք Մինչիոյն ետեւը կը քաշուէին ու ամէն կողմէն զօրքերնին հոն կը կենդրոնացնէին, իսկ Գաղղիացիք անդադար Գաղղիայէն զօրք ու պաշար կը բերէին, Իտալացի մէջ զօրածողով կ'ընէին, միւս կողմանէ ալ դէպ ի Մինչիոյ կը քաշէին: Ամսոյս 20ին երկու բանակներն արդէն դիմացը դիմաց կեցած էին մէկ ժամ մը միայն իրարմէ հեռու. եւ ամէն մէկ վայրկեան կրնային իրարու հետ զարնուիլ, բայց երկու կողմն ալ աս որոշիչ հարուածին ծանրակշռութիւնն ըմբռնելով կը ջանային իրենք զիրենք ազէկ պատրաստել: Կարողոն իրեն բանակը 250.000ի (°) հասուցած էր եւ Վիկտոր Էմանուէլ իրենը՝ 70.000ի, կարիպայի գունդը դուրս հանելով: Ասկէց զատ Կարոլէոն մեծ նաւատորմի մը հանել տուաւ, որպէս զի Ագրիական ծովէն Վենետիկի ծովեզերքը զօրք թափէ ու Աւստրիացւոց կռնակին վրայ ալ յարձակի: Աս յաղթ նաւատորմի դեռ Անյիլարի՝ օսմանեան նաւահանգիստ մը կեցած է ու կը պատրաստուի: Իսկ Աւստրիա Իտալիայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմէն ժողովելով 260.000ի հասցուց ու երկու բանակի բաժնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կազմուած է՝ Վիմիֆէն թնդանթապետին տրուեցաւ, եւ երկրորդը որուն կիւլայ թնդանթապետը կը հրամայէր, Շիք հեծեալպետին. բոլորին վերին հրամանատարութիւնը Փրանկիսկոս Յովսէփ կայսրն Հես թնդանթապետին օգնութեամբը վրան առաւ: Իսկ կիւլայ՝ որն Մաճենդայի ձախարհութեան պատճառ կը համարուի, բանակէն բոլորովին հեռացաւ: Ամսոյս 22ին Գաղղիացիք սկսան զինեալ


փոքր լռեստութիւններ ընել. իսկ 23ին՝ Աւստրիացիք կամ՝ իրենք զիրենք բաւական պատրաստ համարելով եւ կամ գուցէ Գաղղիական նուաւորոնքին Վենետական ջրերը չեքեցած զործողութիւններն սկսելու համար՝ Մինչիոյ գետն անցան ու սկսան դէպ ի Բիեղէ թշնամոյն վրայ քալել: Աս երկու գետերուն մէջ տեղը ահաւոր բանակները դիմացը դիմաց եկան ու սակալի կոտորած մը սկսաւ, որնոր 12 ժամ տեւեց եւ ի փախճանի Աւստրիացիք ստիպուեցան նորէն Մինչիոյն ետեւը քաշուիլ: Աս մեծ ճակատին վրայը մանրամասն լռեքը դեռ կը պակսին, առջեւնիս երկու պաշտօնական հեռադրական տեղեկութիւններ միայն ունինք երկու բանակներէն տրուած: Առջիւր՝ Արեւմտայէն Աւստրիական բանակէն ամսոյս 23ին գրուած՝ ասոնկ կ'ըսէ.

«Կայսրական զօրքն ամսոյս 23ին չորս կետերէն Մինչիոյ գետին աջ եզերքն անցաւ: Իր աջ թեւը Բոցցայէնկոյ, Սուֆերինոյ եւ Գալլիանոն բռնեց: Չախ թեւը ամսոյն 24ին մինչեւ Կուխիցցոյ եւ Գասպելիֆֆրետոյ յառաջ գնաց եւ դիմացն եղող թշնամին ամէն կետերէն ետ վռնտեց: Երբոր կայսերական բանակը դէպ ի Բիեղէ կը յառաջանար, թշնամին որ նոյնպէս իրեն բոլոր զօրութեամբն յարձակողականի ձեռք զարկաւ, այնպիսի մեծ բազմութիւն մը դաշտ հանեց որ ամսոյ 24ին կէսօրէն յառաջ ժամը գրեթէ 10ին երկու զիւսուոր բանակներն իրարու զարնուելու սկսան: Աջ թեւը կայսրը երկրորդ բանակը Շիք կոմնին տակ՝ զիւսուոր զօնն բռնած կէտերը մինչեւ ժամը երկու ամենայն դիմակալութեամբ պաշտպանեց, իսկ առաջին բանակը թնդանթապետ Վիմիֆէն կոմսին տակ ձախ թեւին մէջ միշտ դէպ ի Բիեղէ յառաջ կ'երթար: Գէպ ի ժամը 3ին թշնամին իրեն զիւսուոր յարձակումը Սոֆերինոյ վրայ ըրաւ եւ քանի մը ժամու խիստ պատեարալմէն տարը աս կիտին տիրեց, զորն որ Սպարապետն կոմսը հինգերորդ զօրաբաժնով դիւցազնաբար կը պաշտպանէր: Ետքը թշնամին իր զօրութիւնը դէպ ի Գալլիանոյ շարժեց, զորն որ Գլամ Կալաս առջի զօրաբաժնով ու Յուպէ՛ Եօթներորդ զօրաբաժնով նոյնպէս արիւթութեամբ կը պաշտպանէին: Կուլը մինչեւ իրիկունը տեւեց եւ վերջապէս հարկ եղաւ որ աս կէսն ալ թշնամոյն թող տրուի: Սոֆերինոյի եւ Գալլիանոյի պատերազմին ատենը Պենետէք սպարապետի տեղակալն ու թեւերորդ զօրաբաժնով բանակին աջ թեւին ծայրէն Բոցցոյէնկոյէն յառաջ գնաց եւ դիմացն եղող Բիեղէնկոյի զօրքը ետ մղեց: Բայց աս շարժումը միջին բանակին կորսնցուցած կէտերը նորէն գրաւելու չօգնեց: Չախ թեւին մէջ երրորդ, իններորդ եւ տասնութերորդ զօրաբաժնները կը պատերազմէին. ասոնց հետ միացած պահեստի հեծեալաւորն արտաքոյ կարգի քաջութեամբ շատ յարձակումներ ըրաւ: Բայց արտաքոյ կարգի մեծ կորուստէն, ձախ թեւին մէջ կուլուող առջի բանակը յառաջ քալած ատեն թշնամոյն արտաքոյ կարգի բազմութիւն մը դուրս հանելով, անոր աջ թեւին մէջ բռնուեցին ու մի եւ նոյն ատեն թշնամոյն իր զիւսուոր զօրութեամբը Վուրային վրայ յարձակէին՝ կայսերական բանակն հարկադրեցաւ իրիկուան դէմ խիստ մրկի մը տակ ետ քաշուիլ: Երէկ իրիկուն Բոցցոյէնկոյ, Մոնթամպանոյ, Վուրա եւ Կոյիւոյ դեռ մերկններուն ձեռքն էին:

Իսկ երկրորդ տեղեկութիւնը՝ Լուդ. Կարոլէոնին Գալլիանոյէն ամսոյս 24ին իրիկունը Գաղղիական յատուկ ոճով կայսրուհւոյն տուածն է, որուն բառական թարգմանութիւնը հետեւեալն է. «Մեծ ճակատ՝ մեծ յաղթութիւն: Աւստրիական բոլոր բանակը մասնակից էր: Ճակատին զիծը 5 մղան վրայ տարածուած էր: Թշնամոյն դիրքերը գրաւեցին: Շատ թնդանթապետը ակար առինք եւ շատ գերիներ բռնեցինք: Արեւմտեան տեղեկութիւններ՝ առժամանակսրելի են: Ճակատը աստուանց ժամը 4ին սկսաւ եւ մինչեւ իրիկունը ժամը 8 տեւեց: Աս ճակատին մէջ զիւսուոր արգիւնքը՝ Նիլ զօրապետին կը տրուի, որն որ Սպարապետ անուանուեցաւ:

Ճակատէն ետքը երկու բանակներն ինչ ըրին՝ դեռ չենք գիտեր, լռեքու կը սպասենք: Աւստրիացւոց կողմանէ սպարապետի տեղակալ Աւրպան՝ Վերոնայի հրամանար գրուեցաւ, իսկ Պենետէք՝ կայսեր ղեկնաւորական խորհրդոյն մէջ աւանուեցաւ:

ԵՐԻՄԱՅ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 15.

1859

Բ. ՀԱՏՈՐ.

ՅԵՒՈՑ ԽՂԻԿՆԵՐ ԿԵՄ ՔԻՊՈՒՐԿ

ԳԼՈՒԽ Է.

Զարմանալի աննշտա-
րոտթիւն:



ատերպոննի կուսանայ վան-
քին զատ խցի մը մէջ, շատ
տարիներէ ի վեր դժբախտ
տիկին մը կը բնակէր: Աս տի-
կինն օտար մարդկան ճետ
բնաւ չէր կրնար տեսնուիլ,
եւ ոչ ալ իրեն կերակուր
բերող քոյրերը կրնային անոր
ճետ խօսիլ: Անքին բոլոր քոյրերը, զանի
իբր ապաշխարող մը կամ ֆեֆէ դատաս-
տանի տակ ձգուած ու բանտարկուած մէկը
կը համարէին: Աս տիկնոջ՝ քերց վրայ պատճառած
երկիւղն անանկ մեծ էր, որ անոր խցին առջեւէն
անցնիլ ուղղութեամբ երեսնին երեք անգամ կը խա-
չակնքէին, եւ առանց բողբոխիքնին նայելու շուտով
կ'անցնէին կերթալին: Բայց աս դժբախտ տիկինն
անընդհատ ցաւերէն, աղօթելէն ու պահելէն այն-
պէս նիհարացած էր, որ մարտիրոսի մը կերպարանք
առած էր: Շատ տարիներէ ի վեր իրեն ծառայող
քոյրը, տիկնոջ վրան անանկ գուր մ'ունեցած էր,
որ երբեմն անոր վիճակին վրայ ծածուկ արցունքներ
կը թափէր, եւ աբասուհեղ շատ անգամ անոր հա-
մար միջնորդ կ'ըլլար:

() ր մը վանք ուրիշ դժբախտ մ'ալ բերուե-
ցաւ, եւ աս տիկնոջ խցիան քովը խուցը, նոյնին
բնակութիւն կամ իբր բանտ տրուեցաւ: Երկու
դժբախտներն իրարմէ դատողը փայտէ բարակ միջ-
նորմ մըն էր, եւ մէկը մէկալին հառաչելն, լալն ու
ճեծելը կրնար լսել:

«Ո՛հ. Տէր Աստուած», կ'ըսէր առջինն ինք ի-
րեն «քովը խցիս մէջ ուրիշ զո՛հ մը կը ճեծէ ու
կու լայ: Ո՛հ. ինչպէս կրնան մարդիկ անմեղ արա-
րածները չարչարելով եւ խեղճ վիճակի մը մէջ խո-
թելով ուրախանալ: Աշխարհքիս մէջ ինչ աստի-

ճանի անգութ եւ խիստ մարդիկ կը գտնուին եղեր:
Անշուշտ իմ դժբախտ դրացիս ալ մարդկային ան-
գթութեան անմեղ զո՛հ մըն է: Որչափ կը բաղձայի
իր ցաւոցը մասնակից ըլլալ, զինք՝ մխիթարել ու
քաջալերել, թէ որ միայն ինծի թոյլ տրուէր որ
զինք տեսնեմ: Բայց ո՛հ... ո՛հ...»: Հոս աչքէն
արտասուքը կը վազէր:

Աս վայրկենիս մէջ իրեն ծառայող քոյրը
խուցը մտաւ: Եւ որովհետեւ դժբախտին աչացը մէջ
արտասուքը տեսաւ, իր աբասուհեղն խիստ հրամա-
նաց դէմ, չկրնալով համբերել, անոր ճետ սկսաւ
խօսիլ: «Ո՛ խեղճ ու դժբախտ տիկին», կ'ըսէր ցած
ձայնով եւ ցաւակցութեան արցունք թափելով, «որ-
չափ կը ցաւիմ՝ քու վրագ: Ներէ ինծի, որ քու
դժբախտ վիճակդ մեղմացնելու համար քեզի օգ-
նութիւն մը ընելու վիճակի մէջ չեմ»:

Ասոր վրայ դժբախտ տիկինն ուրախութեան
ինքզինքը կորսնցուցած, խանդալատող քոյրը գրկեց,
եւ ուրախութեան արտասուաց մէջ քօչեց. «Ուրեմն
ինծի համար երկրի վրայ դեռ ամէն մարդկային սրը-
տերը փակուած չեն եղեր»:

«Ո՛հ, թշուառ տիկին», պատասխանեց քոյրը
«սիրտս ինչպէս կը շարժես: Ե՛ս ալ կը զգամ որ
քու ցաւոցդ թեթեւութեան օգնական ըլլալը բա-
րեգործութիւն մըն է: Բայց աբասուհեղս հրամանը
խիստ պատուէր...»:

«Ղսէր ինծի, որ իմ անբախտ դրացիս ո՛վ է»,
հարցուց թշուառ կնիկը:

«Որովհետեւ ինծի հարցուցիր», կը պատաս-
խանէր քոյրը, «կ'ըսեմ որ ես զանի գեռ տեսած
չեմ. որովհետեւ անոր ծառայողն ուրիշ քոյր մըն է,
որ ինծի պէս լուրթեան պատուէրին տակն ինկած է»:

«Կ'անէ կարելի չէ՞ մի որ կարող ըլլամ անոր
քովը երթալ», կը հարցնէր դժբախտը:

«Նոր քովը երթալ, որ այնպէս մեծ փութով
գոցուած է», հարցուց քոյրը զարմացմամբ: «Միտի
տիկին, ինչ խորհուրդներու մէջ կը պտտուի: Այս-
պիսի ազատութիւն մը ստուգիւ ոչ գուռ եւ ոչ ալ
դժբախտ դրացիդ կրնայ յուսալ: Որովհետեւ ես
մեր աբասուհեղն խիստ սկիզբներն աղէկ կը ճանչ-
չընամ»:

Մտր վրայ դուռը բացաւ եւ երթալ կ'ուզէր. բայց շուտով մը նորէն գոցելով եւ մէկ խորհրդաւ լից կերպարանօք դժբախտ տիկնոջ մօտենալով ըսաւ. «Բարի տիկին, կրնամ գաղտնիք պահել, եւ դրացւոյդ ալ կրնամ վտտահիլ որ պիտի չմատնուիմ: Ար յուսամ որ զիս չէք մատներ. որովհետեւ դժբախտներն ապերախտ չեն ըլլար: Քեզի գաղտնիք մը յայտնեմ որ տան մէջ միայն ինծի ծանօթ է, եւ ես ալ միայն դիպուածով իմացած եմ»: Աս ըսելով տիկնոջ ձեռքէն բռնեց եւ զինքը տախտկէ միջնորմին առջին տարաւ: «Սա տախտակին վրան եղած գամը կը տեսնես», կը հարցընէր, «աթոռի մը վրան ելլելու ըլլաս անոր կը հասնիս: Ան գամը դէպ ի աջ դարձընելու ըլլաս դուռ մը կը բացուի, ձախ դարձընես նէ կը գոցուի: Բայց նոյն դուռը միայն աս խցէն կրնայ բացուիլ ու գոցուիլ: Բայց զգո՛շ եղի՛ր որ գաղտնիքը չմատնուի: Թէ որ մատնուելու ըլլայ իմ բանս կը բուսնի: Միայն գիշեր ատեն պէտք ես դրացւոյդ երթալ եւ անոր հետ ալ կամաց խօսիլ: Յորեկ ատեն վրայ մարդ չհասնելուն բնաւ ապահովութիւն մը չունիս:

Իարի քոյրն ասանկ խօսեցաւ, եւ անծանօթ տիկինն ուրախութենէն անոր վեղը փաթթուեցաւ եւ լուռութեամբ զանի իր սրտին վրայ կը ձնշէր, եւ որովհետեւ շարժած էր եւ չէր կրնար բերնէն խօսք արտաբերել իր արցունքներովը շնորհակալ կ'ըլլար: Եւ երբոր խօսելու կարողութիւնը նորէն ստացաւ, խցին մէջ ինքզինքը առանձին գտաւ:

Գիշերուան հասնելուն կը սպասէր, եւ գրեթէ հարիւր անգամ մեծ յուսով ան խորհրդալից դամին կը նայէր: Բայց կարծես թէ նոյն օրը գիշեր չէր ըլլար: Աերջպէս արեւը մտաւ, եւ անծանօթն անանկ կը համարէր որ արեւուն մանելն այնչափ տարիներէն ի վեր այսպէս գեղեցիկ եղած չունէր: Երեկոյեան ոսկեղէն վերջնալուսին գեղեցիկութեան պէս, իր յոյսը լաւագոյն ապագայի մը գեղեցիկ լոյսը կու տար: Այսչափ տարուան ցաւալից առանձնութենէն ետքը, իր դժբախտ դրացին տեսնելովը բարեկամ մը գտնելու կը յուսար, որուն կուրծքէն իրեն մխիթարութիւն մը կրնար յուսալ:

«Հիմակ ապահով եմ, եւ չեմ մատնուիր, ըսաւ ինքիւրեն անծանօթը եւ կանթեղը վառեց: Աթոռը դամին մօտեցուցած եւ վրան ելած ատեն ուրախալի ակնկալութենէն կը դողար: Գամը դարձուց, դուռը բացուեցաւ: Իր դրացին որ երեկոյեան աղօթքը կ'ընէր, յանկարծ սարսափման աղաղակ հանեց, եւ ծուկը դրած տեղէն ցատքեց եւ ոտք ելաւ:

«Մի վախնար, մի վախնար սիրելի դրացիս», գոչեց մեղմով, եւ բացուած դռնէն ներս դրացւոյն խուցը մտաւ:

«Ո՛հ, զով կը տեսնեմ», գոչեց ներս մտած ատենը, եւ վախէն ետ քաշուեցաւ: Հարկ եղաւ որ դուռը բռնէ, որպէս զի գետինը չթաւալի: Անծանօթ դրացին, որուն երկիւղը փարատած էր, կ'ուզէր

իրեն օգնութեան հասնիլ, բայց ասի ինքզինքը կորսնցընելով, աղաղակաւ մը նորէն իր խուցը փակաւ: Հոն որովհետեւ ոտքերը վախէն բռնուած էին, ինք զինքը աթոռին վրայ նետեց:

«Գուր ո՞վ էք», հարցուց գողալով իր դրացւոյն որ իր ետեւէն եկած էր, եւ հիմայ բարեկամաբար իրեն կը մօտենար: «Հոգի մըն էք, թէ ո՞վ էք»: «Իզմէ մի վախնաք բարի տիկին», կ'ըսէր աղջիկն ընտանութեամբ:

«Տէր Աստուած գո՛ւն ինծի ողորմէ: Իրեն ձայնն ու իր կերպարանքն է. ինքն է, ինքն է», կ'ըսէր տիկինը սարսափմամբ, եւ մարելու մօտ էր:

«Օ՛խ զով կը համարիք դժբախտ տիկին», հարցուց աղջիկը քաղցրութեամբ:

«Ո՛հ, թող, թող զիս», պատասխանեց դժբախտը «Ի՛նչ մտածեղիքս եւ ի՛նչ գործեղիքս չեմ գիտեր», «Անունդ ի՛նչ է, ծնողքդ ո՞վ է», կը հարցընէր եւ գողալով պատասխանին կը սպասէր:

«Մ'նունն շեղին է եւ Յովհաննէս Ալեքիջւպուրկ ազատ դքսին մէկ հատիկ աղջիկն եմ, իսկ մայրս», հոս աղջկան աչքէն արցունք մ'իջկաւ, «մայրս Գունիկունտա կը կոչուի»,:

«Գունիկունտա. ուրեմն Գունիկունտա Պիպերինկէն քու մայրդ է», հարցուց տիկինը զարմացմամբ: «Ո՛ մեծազօր Աստուած. կարելի բան է: Գունիկունտա իմ մտերիմ բարեկամն, զոր ես նոյն ատենէն ի վեր մեռած համարելով կու լայի, քու մայրդ է: Ո՛հ եկուր բազկացս մէջ, եկուր որ իմ բարեկամիս դուստրը գրկեմ, եւ սրտիս վրան դրոշմեմ», այսպէս կ'ըսէր եւ աչքերէն ուրախութեան յորդ արտասուք կը թափէր:

«Իսկ դուք ո՞վ էք դժբախտ տիկին», հարցուց աղջիկը խիստ շարժած: «Գուր անշուշտ...: Բայց չէ ան պիտի չըլլաք:

«Մ,ո՛, այո՛ ան եմ զոր կը կարծես», պատասխանեց անծանօթը՝ խօսքն ընդմիջելով. «ես Ալտեհրնի դժբախտ դքսուհին եւ քու մօրդ մտերիմ բարեկամն եմ»,:

«Գուր, դուք Ալտեհրնի դքսուհին», գոչեց աղջիկը զարմացմամբ: «Գուր. իմ հանգուցեալ մօրս աղնիւ բարեկամը, որուն վրայ մայրս այնչափ կը խօսէր եւ զանի Ալտեհրնի ամրոցին փլատակներու տակ թաղուած կը համարէր: Ո՛ բարի Աստուած, քու ճամբաներդ ի՛նչ զարմանալի են:

Գ Լ Ո Ւ Խ Ը.
Դ ժ խ ա խ տ վ ի ձ ա խ :

Շեղին է իր խցէն աթոռը բերաւ, որովհետեւ ամէն մէկ խցի մէջ միայն մէկ աթոռ մը կար եւ իր մայրական բարեկամին քովը նստաւ, եւ մօրը պատմութիւնն սկսաւ:

«Իմ հանգուցեալ մայրս, ինչպէս որ ինք շատ անգամ կը պատմէր, ձեր կրակ առած ամրոցէն

գրեթէ հրաշքով աղատեցաւ: Հազիւ թէ քնացած էր մէյ մ'ալ յանկարծ աղաղակէ մ'արթնցաւ: Անկողնէն պատուհանին վազեց, դուրս նայեցաւ եւ ամէն բան հանդարտ էր: Աս տեսնելով նորէն անկողին մտաւ: Հազիւ թէ քունը նորէն իր վրայ պիտի տիրէր, պատուհանին տակը նորէն խիստ գլորդիւն եւ մարդկան ձայն լսեց: «Գունիկո՛ւնտա խաթուն», կը գոչէր հաստ ձայն մը, «մի քնանաք, հագուեցէք ու փախէք»: Ասոր վրայ նորէն հանդարտութիւն մը տիրեց: Ինք կը մտածէր թէ երկու անգամուան գլորդիւններն եւ առ ազդարարութիւնն ինչ պիտի ըլլայ: Ձարհուրելի բաներ իր միտքը կը պատէին: Անձկութիւնն այնչափ յառաջ գնաց որ ալ անկողնոյ մէջ չէր կրնար կենալ, այլ հագուեցաւ ու ոտք ելաւ: Թէ եւ օգը խիստ պաղ էր, բայց պատուհանը բանալով քառորդի մը չափ դաշտին վրայ կը նայէր: Շատ անգամ անանկ կու գար իրեն որ երբեմն հոս, երբեմն հոն փոփոխուէ եւ ղէնքերու ձայներ կը լսէ: Միտքը դրած էր որ ձեղն վազէ եւ ղձեզ արթնցնելով ամէն բան պատմէ: «Բայց չէ», կ'ըսէր ինք իրեն, «Պէտքա արդէն քիչ կը քնանայ, եւ հիմակ կ'ալ անոր քունը պիտի խռովեմ: Չէ, ինք թող քնանայ, ես վար կը վազեմ եւ քուրդին ամէն բան կ'իմացնեմ»:

Ինք խցէն ելլելէն ետքն, երբոր վար իջած եւ ամրոցին վարի ճամբաներուն հասած էր, դիմացը դիմակաւորեալ ասպետ մ'ելաւ, զորաւոր բազուկներովը զանի գրկելով աճապարեց գնաց: Ինք վախէն մարած էր, եւ արթնցած ատեն զինքը դաշտի մէջ պատգարակի մը վրայ գտաւ, զոր չորս հոգի կը տանէին: Բայց ինչ սարսափ դպաց, երբոր աչքը դարձուցած Վալտերինի ամրոցը նայեցաւ, որուն վրայ նորէն մարեցաւ, որովհետեւ ամրոցը բոցերու մէջ էր:

Վորէն խելքը վրան եկած ատենը, ինք զինքն իր հայրենի երկիրներու մէջ գտաւ: Չինքը կրողները, զանի իր ամրոցը տարած էին: Մայրն երկրորդ առտու իր դուստրը ամրոցի մէջ այնպէս գունատած տեսնելով կը զարմանար: Մայրս ծանր հիւանդացաւ, եւ աս հիւանդութիւնն իր տկար մօրը վրան անանկ մեծ ազդեցութիւն ըրաւ որ ան ալ հիւանդանալով քանի մը շաբաթէն մեռաւ: Մայրս ալ արդէն մահուան մօտեցած էր, բայց իր կտրիճ հասակովը հիւանդութեան յաղթելով առողջացաւ: Բայց գթբախտ վիճակի մը մէջ էր, հայրն ու մայրը եւ իր սիրելի բարեկամն, որուն քով հիմայ միսթիարութիւն մը կրնար գտնել կորսնցուցած էր:

Ասոր վրայ քիչ մը վերջը հարուստ եւ զօրաւոր դուքս մը, Յովհաննէս Աեֆերպուրկի, իր ձեռքը խորհրդեց, ինք երկնցուց եւ անոր ամուսինն եղաւ: Տարի մը ետքը ես աշխարհքի լոյսը տեսայ: Մայրս ինչպէս ինք ինծի շատ անգամ պատմած է, զիս տեսած եւ սրտին վրայ ճնշած ատենը մեծ ուրախութիւն զգաց: Բայց հայրս իմ գոյութեանս վրայ բնաւ ուրախութիւն չզգաց: Չիս եւ ոչ տեսնել կ'ուզէր, որովհետեւ իրեն

մանչ դաւակ, աղջիկէ մը շատ աւելի բաղձալի էր: Ասի բարեսիրտ մօրս մեծ ցաւ պատճառեց եւ ինքիւրն շատ անգամ կու լար: Շատ անգամ կ'աղաչէր Աստուծոյ որ իրեն արու զաւակ մը պարգեւէ: Աստուած անոր աղօթքը լսեց: Երեք տարուան հասած ատենս գեղեցիկ եղբայր մ'ունեցայ: Մօրս ուրախութիւնն անպատմելի էր: Ես ալ տղուն վրայ մեծապէս ուրախացած էի: Հայրս տղուն ծննդեան ատենը ճամբորդութեան մէջ էր: Ես դառնալէն ետքը դայեակը տղան իրեն ցըցուցած ատենը, ուրախութիւնն արտաքայ կարգի էր: Տղան բազկացը մէջ առաւ եւ սրտին վրայ կը ճնշէր: Աս օրուրէն ետքը հայրս բոլորովին տարբեր մարդ մըն էր: Օրուան մէջ շատ անգամ մօրս այց կ'ելէր եւ իր որպիսութիւնը կը հարցնէր, եւ քանի որ ատեն կ'ունենար տղուն հետ կը զբօսնուր: Ինծի հետ ալ յառաջուան պէս դժկամակ չէր, բայց ես իրեն հետ միշտ միօրինակ կը վարուէի եւ վարուեցայ, եւ հօրս մեր մէջն ըրած զանազանութիւնը, մօրս սրտին ցաւ մըն էր, որովհետեւ ինք զմեզ հաւասարապէս կը սիրէր:

Բայց հօրս ուրախութիւնն երկայն ատեն չտեւեց, քիչ մ'ետքը մեծ եւ անպատմելի ցաւի դարձաւ: Սիրելի եղբայրս քանի մ'ամիս միայն ապրելով, խիթը ստացաւ ու մեռաւ: Հօրս ցաւը չեմ կրնար ձեզի ստորագրել: Կը գաղանանար, կը կատողէր, կ'անիծանէր եւ ձեռքին ու ոտքին հանդիպածը կը նետէր եւ առջեւն եկածը կը կոտորէր: Խեղճ մայրս ցաւէն ու հոգէն կը հիւժէր, որովհետեւ հայրս զինքը խստիւ կը յանդիմանէր եւ տղուն հիւանդութեան պատճառը կը համարէր եւ մահուան պատճառն ալ խնամոց պակասութեան կու տար: Աս անիրաւ յանդիմանութիւնները մօրս սիրտը կը ծակծակէին. թէեւ ինք ամէն բանին կը լռէր: Աւերջապէս իր ներքին թախծութիւնն ու ցաւը զինքը հիւանդութեան անկողին ձգեց: Հայրս քիչ անգամ անոր քովը կ'երթար: Հիւանդ մօրս մէկ հատիկ միսթիարութիւնը ես էի: Բայց ես դեռ տղայ մ'ըլլալով մօրս ինչ կրնայի ընել: Բայց մայրս քիչով գոհ էր: Իմ նայուածքս, կոտորած խօսքերս, շղիւս եւ արցունքներս իրեն համար բաւական էին: Օր մը մօրս անկողնոյն քովը ծուկը դրած էի եւ ինծի հետ կ'աղօթէր: Եւ երբոր աղօթքը լմրեցաւ եւ ես «ամէն, ըսելով ոտք կ'ելէի, հայրս դաժան կերպարանօք ներս մտաւ: Ես անանկ զարհուրած էի որ կը դողայի:

«Հիւանդի խցի մէջ մրմնալն ինչ պիտի ըլլայ», կ'ըսէր բրտութեամբ, եւ զիս թեւերէս բռնելով մէկ կողմը նետեց եւ ըսաւ «Երանի թէ ան սիրուն տղուն տեղ աս շատախօսը մեռնէր»:

Ի՞նչոր անդամներովը կը դողայի եւ թէպէտ քարայտակ գետնի վրայ իյնալը զին ցաւեցուցած էր, բայց լալէն դադրած էի: Որովհետեւ երկրի վրայ մէկէ մ'այնչափ վախցած չէի, ինչպէս հօրմէս: Ճամբորդութեան մէջ եղած ատեն ինծի համար ամենէն, գեղեցիկ ժամանակն էր: Որչափ որ պղտիկ ալ էի նէ հօրս խիստ խօսքերուն խելքս կը հասնէր եւ նոյները մնացս մէջ անջնջելի կը դրոշմէին:

Հորս՝ Տիւանդին խցէն ելլելէն ետքը, մայրս, սկսաւ բարձրաձայն լալ ու հեծել: Անկողնոյ մէջ նստեցաւ որ զիս տեսնէ: Եւ որովհետեւ տեսաւ որ ես դեռ գետնի վրայ էի, իր բոլոր զօրութիւնը ժողովելով անկողնէն ելաւ եւ դողդոջուն ձեռքերով զիս գետնէն վերցուց: Զիս ոտքի վրայ կեցընել կ'ուզէր բայց ես չէի կրնար: Չորս կողմն քննեց եւ տեսաւ որ աջ կողմն կաղացած էր: Առանց բան մը խօսելու զիս անկողնոյ մէջ քոյն առաւ եւ իր ձայն տարովն երբոր աղախինն եկաւ, իմ կաղացած կողմն օղիով շիկել տուաւ: Մայրս աս վախէն ետքն, այնպիսի զարհուրելի ջղաձգութիւն մ'ստացաւ, որ գերեզմանի վրայ կը տատանէր: Բայց Աստուծոյ օգնութիւնը վրայ հասնելով, բժշկաց վարպետութեամբը առողջացաւ:

Աս դէպքը հօրս վրայ բարերար ազդեցութիւն մ'ըրաւ: Իր մրմնացող բնութիւնը փոխեց, մօրս հետ աւելի ընտանեբար կը վարուէր, բայց ինծի հետ միշտ պաղ եւ անտարբեր մնաց:

Այլ երջի տարիները Հեննիկս Վալտէկ դուքսն իր որդւովը մեզի շատ անգամ այցելութեան կու գար: Հայր եւ որդի երկուքն ալ ընդհանրապէս բարի անուն մը չունէին: Մայրս աս այցելութիւնները չէր հաւնէր: Ա՛ղաղէր հօրս որ խոհեմութեամբ աս այցելութիւններն արգիլէ: Հայրս արդէն կուրացած էր եւ ըստ ամենայնի ներհակը կ'ընէր, մանաւանդ թէ աւելի կը յաճախէր: Ո՛հ, քանի որ ասոր վրայ կը մտածեմ՝ սրտէս արիւն կ'երթայ, զիս գրեթէ Հեննիկս Վալտէք դքսին որդւոյն կը ծախէր: Մեր նշանուիլը առանց մօրս ու իմ գիտնալուս արդէն եղած էր: Ես մօրս կողմը կը բռնէի, բայց աս բանս իմ եւ մօրս վրայ մեծ եւ նորանոր ցաւեր յառաջ բերաւ:

Հարմիրը՝ տասնուվեց տարուան եղած ատենս պիտի ըլլար, որ մօրս յանկարծ հիւանդանալովը ուշացաւ:

Որովհետեւ մայրս շատ ցաւեր քաշելով խիստ տկարացած էր, աս անգամ ցաւերու տակ ընկձեցաւ եւ տասնուչորս օրուան հիւանդութենէ ետքը մեռաւ: Իր մահուանէ քիչ մը յառաջ տրտմած հայրս մօրս խօսք տուաւ որ նշանը ետ կ'առնու:

Սիրելի մօր մը մահուան՝ իմ վրաս պատճառած ցաւը, միայն անոր մահուանէ ետքը քաշած ցաւերովս կ'ուզեմ ստորագրել:

Սիրտս խորունկ վէրքէ մ'արդէն կ'արիւնէր երբոր առջի ցաւերուս վրայ նորն ալ աւելցաւ: Մտածէ մէջ մը՝ սիրելի դքսուհի որ Վալտէք դուքսն ինչ աստիճանի մարդ է, որ խոստումներով եւ սպառնալիքօք հայրս հոն հասցուց՝ որ մեռնելու վրայ եղած մօրս տուած խոստմանը անհաւատարիմ եղաւ: Նշանը նորէն արժէք ունեցաւ եւ ինծի ամուսին մը կը տրուէր ուստի որ կը գարշէի ու կը զարհուրէի: Առ լայի, կը հեծէի, կ'աղաչէի եւ զհայրս մօրս սիրոյն վրայ կ'երդուրնցնէի որ զիս ասանկ դժբախտ չընէ: Բայց քարասիրտ հայրս, որ զիս բնաւ սիրած չէր, արտա-

սուացս, աղաչանացս եւ երդուրնցընելուս բոլորովին խուլ եւ անզգայ էր: Իմ առջիս միշտ աս խիստ խօսքերը կը դնէր թէ «ինք պիտի հրամայէ, իսկ ես պիտի հնազանդիմ»:

Արժալով վրաս կ'իյնային, զիս բանտ դնելու կը սպառնային, եւ որովհետեւ ես հաստատութեամբ դէմ կը դնէի, սպառնալիքը ի գործ դրուեցաւ եւ աս խուցը իմ բանտս եղաւ: Ի սկզբան աս բանտը վրաս զարհուրանք կը բերէր, բայց անպիտան մէկու մ'ամուսին ըլլալով աղատ ըլլալէս լաւագոյն կը համարիմ: Որովհետեւ աղէկ գիտեմ որ այսպիսի ակտերով լի մարդու մ'աչքը իմ անձիս վրայ չէ, այլ ան հարուստ կալուածներուն վրայ, որոնք երբեմն ինծի ժառանգութիւն պիտի իյնան: Ո՛հ, հօրս ըրածները դժբախտ բաներ են, իր մէկհատիկ աղջկան կեանքն ու երջանկութիւնը սրիկայ մարդու մը ընչասիրութեան զօհել կ'ուզէ»:

Աս խօսքերէն ետքը Հեղինէ՝ դքսուհւոյն բաց թեւերուն վրայ ինկաւ: Դքսուհին իր սրտակից բարեկամին Գունիկունտային քաշած վշտերուն վրայ իր սրտանց ցաւը յայտնեց, եւ Հեղինէին վրան ալ կը ցաւէր որ ասանկ ծաղիկ հասակի մէջ վշտաց դառն բաժակը խմելու ստիպուեր է: Խեղճ աղջիկը մսիթարեց, ետքն իր պատմութիւնն սկսաւ:

Պիտի շարունակուի:

Ծ Ա Ղ Կ Ի Ր Մ Ը Ա Կ Ո Ր Բ Ե Ր Ն

Գ . Ս Ո Ւ Ե Ր

Շրթնառոր շուշամ (Antholyza):

Աս տեսակը երկայնխողովակ ծաղիկ պատկովն եւ անկանոն վեցմասնեայ, դրեթէ երկու շրթունքով եղբնելով եւ երկմասնեայ պատճովը ուրիշներէն կը զանազանի:

Աթովպական Շ. (A. aethiopica): Սոխատեսակ արմատ, սրածեւ, երկայն, երկու կողմանէ դալարած տերեւներ եւ երկու ստնաչափ ձողանի վրայ խիստ կարմիր ծաղիկներ ունի, Մայիսի, Յունիսի մէջ կը ծաղիկի: Արմատէն շատ դիւրաւ կը բազմանայ: Տերեւներն ու ձողանները թուռուլու սկսած ատեն, արմատէն մաս մը կը հանուի եւ ուրիշ տեղ կը անկուի: Պարարտ եւ շատ աւազախառն հող կ'ուզէ. ձմեռը չափաւոր տաքցուած խցի մը մէջ պէտք է մնալ եւ չորիկէ բռնուիլ: Նոյեմբերի եւ Դեկտեմբերի մէջ կը անկուի եւ ջուր չխորուի մինչեւ որ տերեւները ցցուին:

Գեզակարմիր Շ. (A. eunonia): Սրածեւ, մէկ սոք երկայն, փայլուն եւ եղերաւորեալ տերեւներով, մեծ եւ կատկարմիր ծաղիկներ ունի, Մայիսի, Յունիսի մէջ կը ծաղիկի:

Մեծածաղիկ Շ. (A. ringens): Սրածեւ եւ ծաղուած տերեւներով եւ Չ ստնաչափ բարձր ծիրանեկարմիր ձողունով եւ նարնջագոյն ծաղիկներով: Ասի քիչ մը կանուխ կը ծաղիկի, եւ պէտք է ձմեռը ցրտէն ազատ տեղ մ'ըլլայ: Գարնան՝ խցին կամ ջերմոցին արեւ տեսնող տեղը պէտք է որ գրուին եւ քիչ ջրուին: Քիչ պարարտ բայց փափուկ հող կ'ուզէ, եւ ընձանակի հողի անտատի հողով խառնրդի մէջ ամենէն աղէկ յառաջ կու գայ, եւ իր արմատներով կամ տիւերով կը բազմացուի:

Քրոքոս (Crocus. քճ. Չափքանն :)

Աստուծոյ հաւատարմութեան, վեցմասեան պատկ, գաւարած պորտ կամ կնիկ ունի եւ անբաժան է :

Բուն. Գ. (C. sativus). Աշնան կը ծաղիկի, արեւելք սուանց մշակութեան կը բուսնի, բայց Եւրոպային հարաւային մասը կը մշակուի : Արտ ստիւ մը անբնդ միջապէս գեղին եւ երկայնեղէ դաղիկ մը կ'երէ, որուն երեք պորտերը քրքու մն յառաջ կը բերեն : Ծաղիկները գծածեւ եւ ծայրերուն կորած է :

Վարնանային Գ. (C. vernus) Հարաւային Եւրոպա կը բուսնի, բուն քրքու մն պղտիկ է, տերեւները նեղ եւ մէջ տեղերը խոր են, ծաղիկը շուշանագոյն եւ փափուկ գծերով բճաւորեալ եւ ծայրերին մծրուաւոր, եւ փոշոյ անօթոյ պէս երկայն կարմրագեղին պորտ կամ կնիկ ունի :

Պարտիկաց մէջ, ի մասնաւորի Հոլանտա ասոր զանազան տեսակները, ճերմակը, գեղինը, կապոյտը կը գտնուի, եւ անոններուն եղները պատկի պէս կը տնկեն եւ գարնան կը ծաղիկի եւ պարտիկաց զարգ մն է : Եւ որովհետեւ աս ծաղիկը շատ կերպարանափոխ կ'ըլլայ, նոյն իր բնական դասին ընդունելու համար, պէտք է ծաղիկը առեւտր տեղը փոխել եւ ուրիշ տեղ տնկել, եւ աս գործողութիւնը տնկոյն բնա միտա չընեն : Իսկ տեղը հաստատուն մնացածներն ամէն երեք տարին մէյ մը պէտք է փոխադրել : Ծըլել տարւ համար, աշնան ընձանակի մէջ 4-6 տն կը տնկուի եւ խիտ պտղէն ազատ տեղ մը կը դրուի, Գեկտեմբերին եւ Յունուարին, չափաւոր տաքջուած խցի մը պատուհանին առջեւ կը դրուի եւ ստէպ կը ջրուի :

Վ Ի Ն Ս Ն Ե Ն Ն Շ Ո Ւ Բ Ե Ն Ն Ի

(Վէրջ)

«Աս շոգենաւը շոգայ շորս մեքենաներ ունի, որոնք մինչեւ հիմայ շինուած շոգենաւայ ընդգիմնոյղ ջրոյն զորութեան համեմատութեամբ ունեցած զորութեանցը երեքպատիկն է :

«Աս մեքենաներուն կաթսաները վայրաշարժերուն կաթսաներուն նման են եւ 24 ժամու մէջ 30 տակաւաչափ անուի կը սպառեն :

«Աս շոգենաւին կազմութեան վրայ յիշուած յատկութիւնները, նաւուն պղտիկ ըլլալովն ալ, հանդարտ ծուլու վրայ, մինչեւ հիմայ տեսնուածէն աւելի մեծ արագութիւն կու տան. բայց մեծագոյն առաւելութիւնները աւելի ալեկոծեալ ծովու վրայ կ'երեւան, որովհետեւ անոր նոյն տեսնուան արագութիւնը, մինչեւ հիմայ շոգենաւայ ընկալեալ միջին արագութեան շատ աւելի է :

«Այնին շինութեան համար գործածուած ատաղձը, բոտ մեծի մասին երկիթ է ըլլալով կրակի վտանգն ալ անկարելի կ'ըլլայ, եւ նաւուն ներսերը մեծ ճշգրութեամբ դոյուած առանձին առանձին միջոցները՝ գժբախտութեամբ մը, կամ ուրիշ նաւու հետ զարնուելու ատեն սուղանելու վտանգը կը բառնայ, որովհետեւ աս միջոցները մէկը կամ շատը ջրով լեցուելու ալ ըլլայ, դեռ ապահովութիւնը կորսուած չէ եւ վտանգի վախ չկայ : Նոյնպէս ալ իր ձեւովը որովհետեւ հովին եւ այլեայ շոչափմանցը քիչ տարածեալ երես ունի, ալեկոծութեան կամ մրկի ալ պահպանուելու մեծ ապահովութիւն կու տայ : Աս պատճառներէն կրնանք

կարծել որ աս շոգենաւը արտաքոյ կարգի ապահով է, իսկ մարմնոյն կամ կեղեւին դէպ ի ամէն կողմ կամարածեւ եւ ատաղձին լաւագոյն ըլլալովը, ամէն արտաքին գիպաց կարելի եղածին շտի գիմնագրութիւն ընելու կարողութիւն ունի, որով զորութեան, ապահովութեան եւ գիւրաւ ըզարուն նկատմամբ, ուրիշ ամէն տեսակ նաւերէ աւելի ապահովութիւն կը խոստանայ :

«Չեն ու կազմաձեւը շատ պարզ ու սիրուն են : Նաւուն ծանրութիւնն աս պարագաներով սրջափ որ թեթեւ է, այնչափ ալ մեծագոյն բեռ կրելու ընդունակ : Աս նաւը 200 տակաւաչափ անխով, 350 տակաւաչափ ջուր շարժելու կարողութիւն կ'ունենայ : Առաջին կայարանի մէջ 20 հոգի ծանապարհորդ, եւ փոքր մեծագին ծրարներ կրնայ ընդունիլ :

«Ար կարծեմք որ մինչեւ հիմայ եղած նաւագնացութեան տեսողութեան նաւաղ տեսողութիւն մը բողձակ է, եւ աս եղանակաւ շինուած նաւով, կրնանք այս վախճանին ալ հասնիլ : Թէ այսպիսի նաւ մը միայն ծամբորդներ, նամակներ, եւ մեծագին բեռեր առնելու ալ զբաղի նէ, որոնց համար ծամբորդութեան տեսողութիւնը կարծեւ ապահով ըլլալուն, բնականապէս քիչ մը աւելի ալ կրնայ վճարել տրուիլ, ան ատեն կրնանք մեծ յաւաստի պատել որ աս գիւտը մինչեւ հիմայ եղած սուրհանդակի շոգենաներէն աւելի վարձատրելի պիտի ըլլայ :

Անգղիային արեւելեան ծովեզերաց վրայ եղած փորձը, սպտուած արագութիւնը յառաջ չբերաւ : Մէկ ժամու արագութիւնը միջինը առնելով 12 ծովական մղոն էր : Նաւուն երկու ծայրերն ալ ջուրը կը շոչափէին : Նաւուն յառաջ շարժիլը, այլեայ շարժում յառաջ չէր բերեր, այլ միայն ջրոյն վրայ ահուածեւ խորութիւն մը կը ձգէր : Նաւուն մէջի օդոյն շարժումը, փորձի ատենը կատարեալ կը շարունակէր, եւ Գարենհայդի ջերմաչափը 65 աստիճան կը ցուցնէր : Աս շոգենաւը շինողները, աս փորձով դո՛հ եղան, եւ իրենց ձեռք զարկածը՝ նաեւ մեծագոյն ծանապարհորդութեան ալ համաձայն համարեցան :

ԲՈՎԱՆԳԱՎՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍԻՑ

Մարմնայ կրթութեան վրայ :

Զորութիւնը զարգացնելու համար գիտաւոր կրթութիւններն են Ոստում կամ Յտաբել, Վաղք կամ Ընթացք ու Ըմբշամարտք :

Ոստումը կամ բարձր կամ ցած դրուած սահմանի (գերան կամ չուան) վրայէն եւ կամ առանց սահմանի գոց սրունքներով եւ կամ գերանի մը կռթնելով փոսի մը եւ այլն վրայէն կ'ըլլայ : Աս վերջի կրթութեամբ սրտատու իւնը կ'աւելցնու մարմնի ուղիղ հաւասարակշռութեան կը վարժի : Ասով նաեւ կրճոց ջիղերը, բազուկներն ու ձեռքերը կը զորանան : Տասնուհինգ մինչեւ քսան ոտք բարձր տեղէ մը ոտու մը բաւական բան կը համարուի : Աս կրթութեամբ ալ արի ու աներկիւղ ըլլալ կը վարժուի : Կենաց մէջ ասոր գործադրութեան շատ առիթներ կրնան պատահիլ : Գէպ ի երկայնութեան ոտու մը փոսէ կամ առուէ մ'անցնելու կը ծառայէ : Աս ալ մարմնայ հաստատութիւն կու տայ ու զանիկա դիւրակոր կ'ընէ, որովհետեւ ցտաբելու համար հարկաւոր է զիպտերն ու սրունքները միշտ ձիգ բռնել : Գոց սրունքներով ոտման մէջ ազոց մնջել կու տան, ով որ քիչ ոտմամբ նպատակին կը հասնի, ան կը յաղթէ : Մէկ ոտքի վրայ ոտու մը սրունքներն ու ձեկուքներուն յօդուածները զորաւոր ու դիւրակոր կ'ընէ, ասոր խիտ

շատ հաւասարակութիւն պէտք է: Պէտք է ջանալ որ աջ ոտքով սկսուի, ու ձախ ստքով դադարուի:

Առաջ, իս՝ ընթացք (course) մարդու առողջութեան պահպանութեան համար ամենաօգտակար ու ամենէն բնական մարմնայ շարժումը մըն է, արտաքին կարգի անդամներն ու թոքերը կը զօրացնեն: Վազքը շատ տեսակներ ունի:

1. Չէշ-ի-շո (course de chevaux) երբոր շատ հոգի որոշեալ նպատակի մը հասնելու համար կը վազեն: Նորավարժերը իսկապէս քիչ հեռաւորութիւն ունեցող տեղ մը, ետքէն անոր կրկինն ու երեքպատիկը արշաւել կու տան:

2. Երկ-ի-շո (longue course), ասիկա շատ աշխատեցուցիչ է, բայց ասով երիտասարդները շուտ ու շարունակ քայլելու կը վարժին: Աս կրթութիւնը միայն աշնան ու ձմեռը պէտք է ընել: Յաւաջը քան վազելու սկիզբ, զգեստները կը հանեն: Վազելը ընդհանրէն ետքը նորէն կը հագուին ու քիչ մ'ատեն ալ անդին ասդին կը պտըտին մէկէն ի մէկ ցուրտ շառնելու համար:

3. Բալետ-ի-շո (course de traîneaux) շատ աւելի զուարճալի ու զօրացուցիչ է: Սառած լճի մը վրայ բալետիբոլ ընկեր ընկերի հետ կը մրցի: Յառաջ անցնելու համար ընկերը մէկ կողմը ձգելու կը ջանան ու ամեն տեսակ հնարք կը բանեցնեն: Աս առողջարար կրթութիւնն այնպէս զուարճալի է որ մարդ իր կենաց բոլոր աշխատութիւնները կը մոռնայ: Գարձեալ գերեզմարը, աշխարհը ու ասոր նման ուրիշ խաղերը մեծ զուարճութիւն կը պատճառեն, մանաւանդ զիշերուան իրիկունները, ասով անձրեւն ու ձիւնը մարդ կը մոռնայ ու ձանձրութենէ կը փախչի, ու պէտք է նայի որ երիտասարդներուն քով աս ձանձրութիւնը ամենեւին մտքը չքոտնի:

Բիշ-ի-շո (lutte) ալ նմանապէս սքանչելի մարմնայ կրթութիւնն մըն է: Երկու երիտասարդներ իրարու բազկէն կը բռնեն եւ իրար գետին ձգելու կ'աշխատին: Աս խաղին էականն ակոյեանն ետ մղելն ու հրաժարել տալն է: Կամ թէ զինքը վեր վերցնելու կ'աշխատին, մինչեւ որ ալ ինք զինքը չկարենայ պաշտպանել. եւ կամ ակոյեանը գետինը կը ձգեն, ու իրարմէ կը բաժնուին կուրծքի նորէն սկսելու համար. ով որ երկրորդ անգամ իր ակոյեանը գետին կը ձգէ, ան կ'ըլլայ յաղթողը: Եւ երկուքէն որն որ յառաջ կը յագնի ան կ'ըլլայ յաղթող: Նոյնպէս աղէկ կրթութիւնն մըն է, երբ որ մէկը ձեռաց մէջ խնձոր կամ գաւազան մը կը բռնէ, ու մէկայը կ'աշխատի անոր ձեռքէն առնելու: Ըմբշամարտ մարմնայ բոլոր անդամները արտաքին կարգի կը զօրացնեն: Ասպարէզը հասարակօրէն կամ թանձր մարզագետինն եւ կամ խորունկ ցանած բարակ անող կ'ըլլայ: Ըմբշները նախ եւ յառաջ վրաներէն աւելորդ զգեստները կը հանեն ու թշնամական կուռէն ու բռնցիկ հարուածներէն եւ այլն կը հրաժարին: Ըմբշները ոչ իրարու մազերէն եւ ոչ ալ զգեստներէն, հապա միայն մերկ մարմինէն կրնան բռնել:

Մարմնայ զօրութիւնն ու յաջողակութիւնն տարւո համար, զիսաւոր երեք կրթութիւններ կան, 1. Լողալ, 2. Նետել ու 3. Մարզել:

Որքան լրաց քաւ անձնա՛:

ԲԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՅՈՒՆԻՍ 12

Պատերազմի ասպարէզ:

Յունիսի 24ին Մինչիոյի քով եղած ճակատին վրայէն մէզն ու մթութիւնը թնդանթններու մուխին հետ հետցնեալ փարատեցաւ: Երկու հակառակորդ բանակները նոյն ճակատին մանրամասն պատմութիւնը պատճառական կերպով հրատարակեցին, բանակներու մէջ եղած դանազան աղգաց լրագրիներու թղթակիցներն ալ իրենց գիտութեանն համեմատ բաւական

ընդարձակ տեղեկութիւններ իրենց խմբագրութեան խաւրցին: Աս ամէն ծանօթութիւններն առջեւնիս ունենալով՝ կը համարակիցը անարիւնահեղ ճակատին վրայ յապահով ու ստորջատորագրութիւն մը մեր ընթերցողաց առջեւ դնել:

Ինչպէս նախընթաց թուով ծանուցած էինք՝ Աւստրիական զօրքը Մաճենդայի ճակատէն ետեւ սիսած էր արտարանօք Լոմպարտիայէն ետ քաշուիլ, ու Մինչիոյէն աստին կենդրոնանալ, ուր բոլոր արամագրելի զօրքն աագիւնն անդին ժողվելով՝ յարմար աւթի կը սպասէր դեռ միշտ աւելի բազմութիւն հակառակորդին դէմ՝ յարձակողականը նորէն սկսելու: Իսկ Գաշնաւոց զօրքը՝ փոխանակ զանոնք հարածելու ու ասով ցրցընելու, Լուգ. Կարդէնին շրջահայեաց առաջնորդութեամբ բոլորը մէկտեղ առանց բաժնուելու յառաջ կ'երթար եւ Յունիսի 24ին՝ Քիեղէ գետէն ասդին անցնելով, Գաադիլիսէ բարձր ու ամուր տեղը բանակեցաւ, ալ թեւը Գաարէնետոյ կեցընելով իսկ ձախը՝ Գաադիլիսէնցալոյ: Իրեմնդեցը Գաադիլիսէնցալոյն դէպ ի Տեսենդանոյ բանակեցան: Աւստրիացիք ասի լրտեսութեանց ձեռքով իմանալով ուղեցին յանկարծ վրան հասնիլ ու թշնամին ան դիրքին մէջ զարնել, մտածելով որ իրենք իրենց կունակը ընդարձակ դաշա ու ամուր բերքերը կ'ունենան, որոնց մէջը ձախողութեան ատեն կրնան ամբանալ, իսկ թշնամին կունակն անմիջապէս Քիեղէ գետն ունենալով չկրնար ու զածին պէս շարժիլ եւ եթէ յաղթուելու ըլլայ բոլորովին կ'ոչնչանայ: Ուստի որոշեցին որ 23ին Մինչիոյ գետն անցնին, ամփոփ Գաադիլիսէի վրայ քալեն ու 25ին Քիեղէի քով ձախատ մը տան: Իրօք ալ որոշուած օրը Աւստրիական երկու բանակները 7 զօրաբաժնի բաժնուած Վալեմիոյի ու Ալիլոյի առջեւէն Մինչիոյն անցան, ու իրիկունն դէմ սպարապետի տեղակալ Պենետէք իր ութերորդ զօրաբաժնովը Բոցցոլիսէի բռնեց, սպարապետի տեղակալ Սաաթին կոմսը հինգերորդ զօրաբաժնովը Սոլթերինոն, Գաամ Կալաս կոմսն առջի զօրաբաժնով՝ Գալիսիան, Շվարցեմպերկ իշխանը երրորդ զօրաբաժնով՝ Կուխտիցցոյն եւ Շաֆիկոյ հեծելապետն իններորդ զօրաբաժնով՝ Գաստիկոֆերտոն: Պենետէք ալ թեւը կը կազմէր, Սաաթինն ու Գաամ Կալաս՝ Շիք հեծելապետին հրամանատարութեան տակ՝ կենդրոնն, իսկ Շվարցեմպերկն ու Շաֆիկոյ՝ Վիմփիէն թնդանթնապետին առաջնորդութեան տակ՝ ձախ թեւը: Յոպել իր եօթներորդ զօրաբաժնովը Սոլլա կեցաւ իրբեւ կենդրոնի պահեստ: Եւ Ալիլոյ իր տասնութերորդ զօրաբաժնովը Չերեզարա կեցաւ ձախ թեւի պահեստի զօրք ըլլալու համար: Ամոյն 24ին առաւօտը ժամը 9ին կերակուր ուտելէն ետեւ, Բոցցոլիսէիցէն մինչեւ Ալիլոյիցցոյ (5 մղոն) տարածուած զօրքը կենդրոնանալով՝ ու ամփոփուելով՝ ձամբան դէպ ի Գաադիլիսէ պիտի շարունակէն եւ իրիկունը ճակատի գիրք առնուր պիտի որպէս զի 25ին առտու կունեն սկսի:

Բայց դաշնակիցք՝ զինուորական լրտեսութիւններով եւ զիսաւորաբար ամէն տեղ տարածած ծածուկ լրտեսներուն ձեռքով, Աւստրիացոց միտքն իմանալով կանխեցին ու իրենք ալ 23ին առաւօտը կանուխ ժամը 2ին ձամբայ ելան դէպ ի Մինչիոյ՝ Աւստրիացիները հոն տեղը զարնելու համար: Կարոյնին հրամանին համեմատ Վիկտոր Իմմանուէլ՝ բոլոր բիւմնդեցի զօրքովը Բոցցոլիսէիցի վրայ քալեց, Պարակէ տ՝ Շիլիէ Սոլթերինոյի վրայ, Մաք Մահոն Գալիսիանայի վրայ, Նիլ Կուխտիցցոյի վրայ եւ Գանրոպեր՝ Մետոլի վրայ: Ամոյն 24ին առտունց կանուխ Աւստրիացոց հասան երբոր ասոնք դեռ տարածուած երկնցած գրեց մէջ էին: Ժամը 3ին Պարակէ տ՝ Շիլիէին ու Սաաթին կոմսին յառաջապահները սկսան իրարու կրակ տալ, որն որ կամաց կամաց բոլոր գծին տարածուեցաւ ու ժամը 8ին ճակատն ամէն կողմը բռնեցաւ: Գաադիլիսէի թեւէպէտ եւ իրենց զիսաւոր զօրութիւնը Սոլթերինոյի վրայ նետեցին, այսու ամենայնիւ երկայն ժամանակ քայլ մը յառաջ չէին կրնար երթալ յետ որոյ որ ուսմբերն իրենց նոր թնդանթններով 3000 քայլ հեռուէն յաջողութեամբ Աւստրիացոց վրայ կը հասցնէին: Երկու աւստրիական ջոկատներ մինչեւ ժամը 11 երեքպատիկ թշնամոյն բոլոր յարձակումները մեծ կոտորած ընելով ետ մղեց ու անոր բոլոր ջանքերը պարտալի հանեց: Կարդէնոն անձամբ եկաւ աս անակնկալ արգելքին

պատճառն իմանալու, Նիւն ու Գանրուպերը Պարակետ Էրիլիէն զօրաց օգնութեան կանչեց. Ալիսոր Էմմանուէլէն Ֆրանքի ու Տուրանայի զօրապետներն ուզեց, զօրաց երկու բաժիններ (Ֆուրէյինն ու Գամուհնը) զանազան կողմերէն կողմնակի Սոլֆերիւնոյի վրայ խաւրեց ու Լապէօֆ զօրապետին ալ հրամայեց որ բոլոր թնդանօթները կենդանացուցած անոնց շարժումներուն օգնէ: Աստուծոյն գրեթէ ճակատը որոշեց. Սլաւոն իրեն հինգերորդ զօրաբաժնովը նեղ մտաւ եւ բանակէն իրեն ուրիշ օգնութիւն մը չգալով՝ յուսահատական պատեւրացմբ սկսաւ. երբ անգամ բարձունքներէն ետ մղուեցաւ, երբ անգամ նորէն գրաւեց, եւ երբ որ կոտորածէն իր զօրքը զգալապէս նուազեցաւ ու տկարացաւ՝ կամաց կամաց ամէն մէկ տունն ու ամէն մէկ քայլը յամառութեամբ պաշտպանելով դէպ ի Գալիլիանոց ետ քաշուեցաւ: Յոպել եօթներորդ պահեստի զօրաբաժնով՝ օգնութեան հասաւ, բայց ուշ. Սոլֆերիւնոս Գաղղիացիք արդէն ժամը 4ին բռնած էին, ուստի Սլաւոնին զօրաց ետ քաշուիլը միայն պաշտպանեց:

Երբ որ Նաբոլէն իր զօրաց մեծ մասովը Սոլֆերիւնոյի դէմ կը պատերազմէր, Գաղղիացեաց ալ թեւը Մագ Մահնոն նոյնպէս կանուխ կուխտիցցոյնի դէմ պատերազմը բացաւ, մինչեւ Մետուլէ յառաջացած աստրիական քանի մը զնդերը զարկաւ, մինչեւ կուխտիցցոյն միջեց ու Մետուլէի եւ կուխտիցցոյնի մէջ տեղն եղած Ռեպեքայի գեղը բռնեց ամրացաւ: Նոյն միջոցին Շաֆիոյ Գամուհէ կոֆրետայէն ու Շվարցեմպերի կուխտիցցոյնէն ելլելով սկսան յառաջ քալել: Ռեպեքայի առջեւ Գաղղիայիք Շվարցեմպերի ընթացքը կեցուցին ու հոս ալ սկսաւ կատաղի պատերազմը: Երկու կողմն ալ երկայն ատեն աս կետին համար յամառութեամբ կռուեցան, շատ անգամ իրարմէ առին, շատ անգամ կռիւր կը դարձրէր եւ կորսնցընողը ետքէն յարձակումը նորէն կը սկսէր: Շվարցեմպերի պահեստի զօրաբաժնին մէկ մասն օգնութեան առաւ եւ անրնհասաւ նոր նոր օգնութիւն ընդունող Գաղղիացեաց առջեւ հաստատութեամբ կեցաւ բայց յառաջ երթալը անկարելի էր: Կը սպասէր որ յառաջուն հրամանին համաձայն Յետուլից հեծելապետը ձիաւորներով պիտի գայ ճամբան դիւրինցընէ եւ Լիկուէնչայն իշխանը Մանուէլայէն՝ Գաղղիացեաց կողմն վրայ պիտի յարձակի, որով ստուգիւ անոնք նեղ կը մտնէին, սակայն երկուքն ալ չերեւցան: Շվարցեմպերիկն յառաջ երթալը արգելուելովը՝ Շաֆիոն ետքը ժամը 9ին Ալիսորին թնդանօթապետը նորէն յարձակելու հրաման տուաւ յուսալով որ սպասուած երկու զօրապետները կու գան, բայց աս անգամ ալ յոյսը պարագայ ելլելով եւ ձախ կողէն նեղուելով՝ յարձակումն օգուտ մը չունեցաւ:

Աս միջոցին Գաղղիական զինուոր բանակը Նաբոլէնին առաջնորդութեամբ Սոլֆերիւնոյէն Գալիլիանա քալեց, եւ Մագ Մահնոն իրեն բանակովն անոր ընթացքին կ'օգնէր: Աս կէտը ճակատը պիտի որոշէր, անոր համար երկու կողմն ալ բոլոր ճիգերնին կը թափէին նոյնը բռնելու: Աւստրիացեաց կայսրն անձամբ հոս եկաւ, զօրքն ինքը ճակատը կը տանէր, վտանգաւոր տեղեր, գնդակներու անձրեւի տակ կը կենար որպէս զի իրենները քաջալերէ: Երկու անգամ յարձակեցան Գաղղիացիք, երկու անգամն ալ կոտորածով վաճառուեցան, ան ատենը Նաբոլէնն բոլոր զօրքը պահեստովը վրան քալեցուց ու Մագ Մահնոն նոյնպէս իրեն բանակովն ու պահեստովը սկսաւ դէպ ի աս կէտը յառաջ շարժել: Աւստրիացիք չըզան աս կրկին զօրաւոր յարձակումներն ետ մղել ու ժամը 5ին Գալիլիանոյէն ալ սկսան կամաց կամաց ճակատած ետ քաշուիլ ամէն մէկ քայլը յամառութեամբ պաշտպանելով:

Աս միջոցին օտարախնդի փոթորիկ մ'ելլելով երկինքը մթնոցուց ու հեղեղաբար անձրեւ ու խոշոր կարկուտ սկսաւ տեղալ, որով երկու կողմն ալ կէս ժամ կռիւր դադարեցուցին:

Աւելի յաջող էր Աւստրիացեաց ալ թեւը, ուր Պենտեք զօրապետն իր ութերորդ զօրաբաժնովն (հալիւ 25,000 զօրքով) Բիեմոնդեցեաց բոլոր զօրքն (60,000 մինչեւ 70,000 զէմ) կը պատերազմէր: Նաբոլէնին հրամանին համաձայն Ալիսոր Էմմանուէլ 24ին առտուանց կանուխ սկսաւ Փոքրօթիկոյի

վրայ քալել. իր առջի եւ հինգերորդ զօրաբաժններն ան գեղը խաւրեց, երրորդ զօրաբաժնը Փեպիերայի վրայ, ուրիշ բաժնն մ'ալ Մատոննա տեղա Սքորերոյի վրայ: Ժամը 5ին Սան Մարգրիտի ու Բոցցոլենկոյի մէջ տեղ յառաջապահներն իրարու զարնուեցան ու կռիւն սկսաւ. Բիեմոնդեցիք կատարաբար կը պատերազմէին եւ կը ջանային գէթ աւստրիական զօրքը բաժնել, բայց Պենտեք անոնց կենդանին վրայ քալելով զանոնք սուկնելովը բլուրէ բլուր մինչեւ Ռիվոլիւս, միջեց եւ ետքէն կողմնակի ճամբայ մը բռնելով՝ Սան Մարգրիտի մտաւ գեղեցիկ բարձրաւանդակի մը վրայ ամրացաւ ու կը սպառնար թշնամոյն կռնակն առնելու: Մոլար զօրաբաժնին ջոկատ մը օգնութեան հասնելով՝ Բիեմոնդեցիք երկու անգամ Սան Մարգրիտի բարձրաւանդակի վրայ յարձակեցան, երկու անգամն ալ կոտորածով վաճառուեցան, Գուքքիարի զօրաբաժնը Մոլարի օգնութեան հասաւ ու Բիեմոնդեցիք երրորդ ու չորրորդ անգամ մ'ալ յարձակեցան բայց միշտ վաճառուեցան եւ յոգնած Ռիվոլիւսէն քաշուեցան: Ան ատեն Ալիսոր Էմմանուէլ վերջի ճիգն ընելով բոլոր բիեմոնդեցի զօրքը ժողովեց, Սոլֆերիւնոյի վրայ գաղղիացեաց օգնութեան խաւրածն ալ ետ կանչեց ու բազմութեամբ հինգերորդ անգամ Սան Մարգրիտի վրայ յարձակեցաւ: Աս անգամ Բիեմոնդեցիք իրենց պարտաւորն ու բազմութիւ թնդանօթներու օգնութեամբ կրցան թշնամին քշել ու բարձունքը բռնել, զորն որ Աւստրիացիք ամբողջ օրն արտաքոյ կարգի յամառութեամբ կը պաշտպանէին: Սակայն եւ այնպէս Աւստրիացիք զորհուրեի կրակով մ'ասոնց վրայ յարձակելով զանոնք վաճառուեցան ու տեղը նորէն բռնեցին:

Պենտեք պայսիսի յաջողութեանց մէջ եղած ատեն Գաղղիացիք Սոլֆերիւնոս ու Գալիլիանոս առին ու Աւստրիացեաց զօրքը պատուելու կը սպառնային, միւս կողմնէ Աւստրիացեաց ձախ թեւին վրայ Ալիսորին թնդանօթապետը երեք զօրաբաժններով Ռեպեքայի առջեւ բռնուած էր չէր կրնար յառաջ երթալ: Գաղղիացեաց զինուոր բանակը կռնակէն զարնուեցան, մանաւանդ թէ ետքէն Մագ Մահնոն, Գանրուպեր ու Նիլ իրենց բոլոր զօրութիւնն անոր դէմ թափեցին, որ ալ յառաջ երթալու յոյս չէր կրնար ունենալ: Փրանկիսկոս Զոլտեֆի կայսր աստեանելով ետ քաշուելու հրաման տուաւ եւ Աւստրիական զօրքն աս հրամանը մեծ պազարիւնութեամբ ու կարգաւորութեամբ շարունակ կռուելով զլուս հանեցին. բայց բերդերն ու բարձր տեղերը մինչեւ երկրորդ օր բռնած կեցան եւ թող չտուին Գաղղիացեաց որ Սոլֆերիւնոյէն ու Գալիլիանայէն յառաջ երթան:

Ասոր վրայ բնականապէս Պենտեք ալ, որն որ յաղթութեամբ յառաջ կ'երթար պէտք էր որ ետ քաշուի: Երբոր իրեն կայսրը հրամանը բերին, շատ այլայլեցաւ ու լարով իջնալով իջնալով իջնալով, ըսաւ: Այսու ամենայնիւ տեսնելով որ Ալիսոր Էմմանուէլ Գաղղիական զօրքն ալ օգնութիւն առած մեծագոյն բազմութեամբ նորէն յարձակում մ'ընելու կը պատրաստուի, անկից փախչիլն իրեն զինուց նախատինք համարեցաւ, ուստի յարձակման սպասեց: Բիեմոնդեցիք ու Գաղղիացիք զորհուրեի թնդանօթներու կրակով ամէն կողմնէ յարձակեցան: Սակայն Պենտեք 24 թնդանօթով ու 12 վաշտելով զրանին գնաց ու բարձունքէն վաճառեց: Անկէց ետքը իրեն յաղթող հրաման տուաւ կամաց կամաց ետ քաշուելու, ժամը 9ին հրացաններու կրակը դադարեցաւ, Պենտեք Բոցցոլենկոն մինչեւ ժամը 10 բռնեց եւ մթին անկէց ալ քաշուեցաւ, երկրորդ օրը Մինչիոյէն անպին անցաւ, ուր միւս զօրքն ալ քաշուած էր: Գաղղիացիք առջի իրիկուսն բռնած տեղերը կեցան առանց քայլ մ'աւելի յառաջ երթալու:

Աս եղաւ Մինչիոյի ճակատին վախճանը: Գաղղիացիք նորէն ճակատին տեղը բռնեցին եւ Մանթուէի ըսածին նայելով՝ 4 դօրը, 30 թնդանօթ աւար առին եւ 6000 գերի բռնեցին: Գալիլիանոս ըսածին համեմատ ասի Լարոպայի ամենէն մեծ ու արիւնհասեղ պատերազմներէն մէկն է: Հինգ մղոն գծի մը վրայ 300,000 զօրքէն աւելի (իրը 160,000 Աւստրիայի, 150,000 Գաղղիայի եւ 60,000 Բիեմոնդեցի) 16 ժամ դիմաց դիմաց անցած զորհուրեի որստու մներով իրար կը ջարդէին: Մանթուէի Գաղղիացեաց կորուստը՝ 12,000 զինուոր եւ 720 պաշտօնակալ

մեռած ու վերաւոր կը դնէ, հինգ զորապետ վերաւորուեցան (որոնցմէ Օփէ՛ քիչ մը ետքը վերբէն մեռաւ), 7 գնդապետն է 6 գնդապետի տեղակալներ մեռան: Ուրիշ գաղղիական լրացողները երեսն կորուստ 20,000էն աւելի կը համարին: Բիւմանդեցիք իրենց կորուստը 5,525 մեռած ու վերաւոր կուտան: Իսկ Աւստրիացիք 12,421 վնասուր ու 580 պաշտօնակալ մեռած ու վերաւոր: Չարհուրելի թիւ մը, որուն առջեւ մարդ կը ստակայ: Այսու ամենայնիւ արեւնով ներկուած ու դիակներու կայտերով ծածկուած ճակատը հետեւութիւն մը չունեցաւ: Աւստրիացիք ուզածնին չյաջողուցին բայց բան մ'ալ չկորսին: Գրոյն, որովհետեւ առջի օրուան տեղը նորէն դարձան կեցան, իսկ Վաղղիացիք անշուշտ կրած մեծ կորստէն արգելուած քայլ մը յառաջ չգացին, չհարածեցին թշնամին, որ ալ ճակատի մ'անկարող ընեն: Կոյն իսկ Վալէւքի իշխանը, երբ որ ճակատէն ետեւ միջնորդութեան խօսքեր կ'ըլլային՝ յայտնեց որ Սոլթերինոյի ճակատն որոշէ բան մը չեղաւ, որ միջնորդութիւնները կարենան տեղի ունենալ:

Աւստրիացիք Միւնխիւզէն աստին անցնելէն ետքը՝ Յունիսի 28ին Արեւմտայի քով ու բերդերու մէջ քաշուեցան, դիւրութեամբ ան կողմերը նոր զօրքեր բերել տալով: Բանակին մէջ կարգաւորութիւններ ըրին, քանի մը զօրապետներ փոխեցին եւ նոր ճակատի մը կը սպասէին: Իսկ Վաղղիացիք 28ին Նաբոլէոն իշխանին 35,000 զօրքը (որոնցմէ 12,000 Գոսկանայի են) համեմէն ու բանակին հետ միանալէն ետեւ տեսնելով որ Աւստրիացիք Միւնխիւզ գետէն քաշուած են՝ ամուսյս 1ին անարգել գետն անցան: Վալէւքի բանակեցան՝ Արիւզոյ զօրաբաժին մը թող տալով, որպէս զի Մանուէլի վրայ հսկեն, ուրիշ զօրաբաժին մ'ալ Պրեշիա՝ Գիրոյի անցքերը գիտելու համար: Բիւմանդեցիք ասոր վրայ անմիջապէս Բեքերեբան պաշարեցին, Արտար Վաղղիացին քանի մը պաշտօնակալներու հետ օրապարիկով ելաւ քաղքին դիրքն իմանալու համար եւ կ'ընէ որ պղծելը քոշով մը նշան կուտար որ կողմը գնդակոծելու: Երկու օր քաղաքը գնդակոծեցին եւ հետեւութիւն մը չունեցաւ: Ամուսյս 3ին Աւստրիացիք անգամ մը դուրս յարձակեցան, զիւրեք տեղերէն վնասեցին, ետքը թշնամութեամբ աւար աւելին, ուրիշ քանի մը թշնամութիւններ գտնեցին եւ երկու գումարակ գերի աւած ետ դարձան: Երկրորդ օրը նորէն դուրս ելան բայց Բիւմանդեցիները չգտան: Իսկ Արիւզայի Վիւլգտինի զօրապետին հետ միշտ վերի կողմը կը պարտէր, կ'ուզէր Գիրոյէն Արտար լծին միւս կողմն անցնել՝ Բեքերեբան ամէն կողմանէ պաշարելու համար, բայց իրեն զօրքը Գիրոյի սահմանի մաս երկու անգամ Գիրոյիցներէն զարնուեցան ու կորստով ետ վաճառեցան:

Նաբոլէոն Վաղղիացի նորանոր զօրք իրեն քաշած ու նոր ճակատի մը եւ աւելի եւս բերդերու պաշարման ամէն հարկաւոր բաները հոգացած ատեն, միւս կողմանէ Արիւզայի ծովուն վրայ թշնամութիւններն ալ սկսան: Իր ահեղ նաւատորմից՝ 57 նաւէ բաղկացած Անգլիայէն ստիպուելով՝ Անգլիական իւրէն հանեց ու ամուսյս 2ին Իստրիայի Լուսին Բիւքարայի կողմն տարաւ, ուր 10,000 զօրք ալ ցամաք հանեց: Անկէց կը պատրաստուէր Վենետիկը գնդակոծելու: Ամուսյս 7ին Իմպերիէն կրկնայարկ նաւը Ծարա գնաց ու Ռատու վաճառական նաւն կ'ուզէր զորն որ Աւստրիացիք գերի բռնած էին, եւ երբ որ չտուին՝ սկսաւ քաղաքը գնդակոծել, բայց բերդի ու Գուրգալանէ նաւին թնդանութիւններն աղէկ պատասխան տալով՝ մէկ ժամէն վնասուած ստիպուեցաւ ետ քաշուիլ: Երկրորդ օրը Աւստրիացիք կայսեր հրամանաւ Ռատուն ետ տուին: Ուրիշ եւսայարկ նաւ մը Վերուտայի եզերքները մտնեցաւ, եւ ծովեզերաց թնդանութիւններն գնդակոծուելով ետ քաշուեցաւ:

Ամանի ամենուն մտադրութիւնը պատերազմի սպասելի վրայ ուղղուած՝ ամէն օր մէկ նոր հարուածի մը կը սպասուէր, երբ որ յանկարծ ամուսյս 7ին հեռագիրները Եւրոպայի ամէն կողմերը փայլակի շուտութեամբ տարածեցին որ Ռուսիոյ բռնութիւնը:

Լուր-Նաբոլէոն՝ Սոլթերինոյի ճակատէն ետեւ աւելիներ կը վնասուէր Աւստրիայի մտնանալու: մէկէն վերաւոր գերի ինկած աւստրիական պաշտօնակալները ետ խաւերց, յայտնելով

որ գերեփոխութիւն ընել կը բաղձայ: Ամուսյս երկուքին Ռուսական հարիւրապետը Արիւնէ կայսեր օգնական զօրապետին զբուռածքով մը Վալէւքի գնաց՝ Վալլեան սպարապետէն զընդապետ Վինալիզից իշխանին մարմնը ինքերբու, որն որ Սոլթերինոյ պատերազմի մէջ իր գնդին զբուռն անցած ինկած էր: Նաբոլէոն պատուով հարիւրապետն ընդունեցաւ, մեռելին իբրեւ շքաբեր գաղղիացի զօրապետ մ'ալ խաւերց՝ Փրանկիսկոս Յովակի կայսեր համար նամակ մը տալով եւ յանձնելով որ իր կողմանէ շնորհակալ ըլլայ՝ Գաղղիացուց գերիներուն ցուցուցած ապետական մարդավարութեանը համար: Ամուսյս 7ին Ֆիլթորի զօրապետը նորէն Փրանկիսկոս Յովակի մը նամակով մը խաւերց, որ քանի մը շարժութեան համար զինադադար կ'առաւարկէր: Երկու ժամ կայսրը զօրապետին հետ խօսեցաւ եւ դրած պայմանները ընդունուելէն ետեւ հինգ շարժութեան համար զինադադար որոշուեցաւ, եւ ամուսյս 8ին Հէս թնդանութեամբ ան ու Վալլեան սպարապետն անոր ստորագրեցին: Աս կէպէք անակնկալ էր եւ բոլոր Եւրոպան ապշուեց, ոչ Պրեշիւն, ոչ Լոնտոնի եւ ոչ Բեդերսպուրկի կառավարութիւնն ասոր նկատմամբ բան մը գիտէին: Ամէն մարդ եւ գիտաւորաբար Փարիզ սկսան խաղաղութեան մեծ յոյսեր ունենալ: Մարտի 31-ը ժողովուրդը կը զգուշացնէր աս տեսակ յոյսերէ եւ պատերազմին շարունակութեան աւելի վախ կը ցուցնէր, այսու ամենայնիւ ժողովուրդն կարծիքն հաստատուեցաւ: Նաբոլէոնին առաջարկելով երկու կայսրները ամուսյս 11ին Վիլլաֆրանքա իրարու հետ տեսնուեցան եւ այսօր ամուսյս 12 երկու վէհապետները երկու կողմանէ ընդունուած Խալիպոլիսի պայմաններու ստորագրեցին: Ինչ էն աս ընդունուած պայմանները հեռագիրը մեղի դեռ չէ ծանուցած: Աւ հասարակ կ'ըսուէր, ու հաւանական է, որ երկու կողման համար պատուաւոր խաղաղութիւն պիտ'որ ըլլայ:

Ինչ չեղիցուէր որ ինչ պատճառաւ Նաբոլէոն աս անակնկալ առաջարկութիւնն ըրած է, դանազան պատճառներ կը տրուին, որոնք ամէն ալ կրնան հաւանական ըլլալ: Արեւել ժամանակները Իտալիայի մէջ տաքութիւնն արտաքոյ կարգի սատակ էր, անանկ որ զօրքը պակասած էր, եւ ջրի մեծ պակասութիւն կը կրէր: դարձեալ Թուրքոսներուն պատճառաւ զօրաց մէջ ժամատախի պէս հիւանդութիւն մտած էր որն որ Վաղղիացուց մեծ կտորած կ'ընէր: Մանուսյս ու Բեքերեբայ ճակտներուն պատճառաւ ալ ժամանակեղն ու եզրիպական ապշուց զարբ բանակին մէջ ճարակեցան: մէկ խօսքով դաշակցաց զօրքը խեղճ վիճակի մէջ էր, եւ եթէ երկայն ատեն ան տեղերը կենար բոլորն ալ առանց պատերազմելու՝ հիւանդութիւններէ միայն պիտի ջարդուէր: Միւս կողմանէ Իտալական խնդիրը՝ Քահանայապետական երկրին պատճառաւ շատ կը կընձրուէր կոր: Բայց ամենն աւելի Գերմանական շարժումները Նաբոլէոն անհանգիստ կ'ընէին: Պրուշի կառավարութիւնը Մաճենգայի ճակատէն ետքն իր զօրքը պատերազմի ոտքը դրած էր եւ կ'ուզէր կուռողներուն մէջ մտնել: Բայց յառաջագոյն իր միջնորդութիւնը Լոնտոնի ու Բեդերսպուրկի գահիճներուն հաղորդեց զանոնք զարձակից ըլլալու հրահրելով, բայց յայտնելով միանգամայն որ եթէ իրենք միջը մտնել չուզեն՝ ինք առանձին իր միջնորդութիւնը պիտ'որ ընէ: Ասոր ալ ինք պատրաստութիւն կը տեսնէր, հետզհետէ Գերմանական դաշնակցութեան 4 բանակները պատերազմի ոտք հանել տուաւ, ու ինք զինք անոնց վերին հրամանատար առաջարկեց: Լոնտոն ու Բեդերսպուրկի կամ առանձին չմտալու համար եւ կամ Պրուշին միջնորդութիւնն ընդունելի տեսնելով զարձակից ըլլալու հաւանած էին եւ կը պատրաստուէին երէքն ալ մէկտեղ պատերազմողներուն խեղճ ըսելու: Նաբոլէոն ուղեց կանխել ու առանց անոնց բանը ըմբռնել, որուն Աւստրիա սիրով հաւանեցաւ, որովհետեւ ան երէք տեղութեան եւ գիտաւորաբար Պրուշին ընթացքին վրայ շատ նեղացած էր: Ասով երէք միջնորդ տեղութիւններն ապշած մնացին: Պրուշը պատրաստութիւնները դեռ կը շարունակէ:

— Ըուեսի մեծափառ թագաւոր Ռուսար (ծն. 1799) ամուսյս 10ին վախճանեցաւ եւ իրեն յաջորդեց իր որդին Կարլոս Լուդուիկոս Լեզինէոս ծն. 1826 Մայ. 3:

ԵՌՄՊԱ



Օ Ր Ա Գ Ի Բ Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 16.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր



ՏՈՒՆՑ ԽՂԻԿԸ ԿՍՄ ԳԻՊՈՒՐԿ

ինչև աս ատենուան վիճակիս պատմութիւնը երկայն չէ. բայց իմ դժբախտ եւ ցաւալից կենացս տեւողութիւնը շատ երկայն է, կ'ըսէր դքսուհին: Պէտք եմ պատմութիւնս ան զարհուրելի գիշերուան սկսիլ, որուն մէջ ինծի համար աշխարհքիս մէջ եղած ամենէն սիրելի եւ ամենէն ազնիւ իրերը կորսնցուցի:

Ես քնէս արժընցած ատենս, բոցն ամրոցը արդէն պատած էր: Առջի մտածմունքս տղաքս ազատելն էր: Անկողնէս ցածքեցի, բայց ո՛հ, սարսափէս ծունր գրի: Առ Աստուած աղաղակեցի որ օգնութեան հասնի. «Ո՛ր ամենակարող Աստուած», կ'ըսէի, «Թէ որ դուն զմեզ փրկելու չըլլաս, ես ալ որդիքս ալ կորսուած ենք: Գուն իմ խեղճ տղոցս ողորմէ՛»,:

Աս վայրկենիս մէջ խցիս դուռը բացուեցաւ եւ երեք արբ մտան: Մէկը զիս առաւ, միւսները տղաքը գրկեցին եւ միատեղ բոցերուն մէջէն անցնելով, ստորերկրեայ ճամբան մտանք, որ ծածուկ ճամբով մը, մերձաւոր անտառը կը հասնէր: Աս ճամբուն մէջ մթութիւնն անանկ մեծ էր, որ զմեզ փրկողները ճամբան դժուարաւ կը գտնէին: Երբեմն երբեմն մթան մէջ գլուխնիս խորտուբորտ պատերուն զայննն անհրաժեշտ էր: Տղաք առջի անգամ հոս արթնցան եւ աղաղակին անտանելի էր:

Այլ երջապէս զմեզ աղատողները, զարհուրելի ճամբուն ծայրը հասան, բայց մենք դեռ ապահովապէս աղատած չէինք: Մենք վարը անտառը հասած էինք եւ վերը ամրոցնիս բոցերու ճարակ կ'ըլլար: Աս վայրկեանն ինծի համար զարհուրելի էր: Ամէն վայրկեան վտանգնիս կը շատնար, որովհետեւ երբեմն երբեմն անտառի մէջ թշնամեաց պատերազմիկներ կ'երեւային

եւ կրնայինք դիւրութեամբ ձեռքերնին իյնալ: Անձկութիւննիս երթալով կ'աւելնար, որովհետեւ պողոտաքոյ տղաքը չէինք կրնար զսպել: Ասոնց աղաղակը թշնամին մեզի մտեցուց, մեր փրկողները մեզմէ բաժնուեցան, եւ մացառներու մէջ ապաւինեցան: Զիս ազատողը Գոնրատն էր, որ թէպէտեւ զօրաւոր էր, բայց անոր զօրութիւնն ալ լքանելու սկսաւ:

Օ մեզ հալածողներն արդէն մեր ետեւը հասած էին, հաւատարիմ եւ ազնիւ Գոնրատն իր վերջին զօրութիւնն ալ ժողովելով, զմեզ ազատելու վերջին փորձ մ'ալ ըրաւ: Բայց կարելի չեղաւ, եւ թշնամեաց ձեռքն ինկանք: Գոնրատն ինչ եղաւ, չեմ գիտեր, որովհետեւ բիրտ պատերազմող մը, զիս անոր ձեռքէն յափշտակած ատենը, ես մարեցայ: Մարիս որչափ ատեն տեւած ըլլալն ալ չեմ գիտեր, միայն այսչափս գիտեմ որ խելքս գլուխս եկած ատենը մեր ամրոցէն ժամ մը հեռու գիւղական բնակութեան մը մէջն էի: Ցաւս ստորագրելն անկարելի է, որովհետեւ յանբաւս մեծ էր:

Մարմնոյս զօրութիւնը բոլորովին լուծաւ եւ հիւանդացայ: Ցան մարդասէր տիկինը զիս մաքուր բայց կարծր անկողնոյ մէջ դրաւ եւ շատ սիրով կը դարմանէր: Աստուած իրեն հատուցանէ, որովհետեւ ես իրեն բարիք մ'ընելու վիճակի մէջ չէի: Մինչև որ առողջացայ նէ, հարկ եղաւ որ հոն երեք շաբաթ մնամ: Բայց սիրտս, ո՛հ աս դժբախտ սիրտս իր խոր վերացը մէջ կ'արիւնէր, որ քիչ ատենուան մէջ դժբախտութիւն դժբախտութեան վրայ կրած է: Առողջանալս բնաւ չէի բաղձար, որովհետեւ մեռնիլն ինծի աւելի հաճելի էր: Մեր ամրոցին այրելէն օր մ'առաջ տեսած զարհուրելի երազս կը յիշէի, զոր մտրդ արդէն պատմած էի: Երազս մինչև ան կէտը կատարեալ ստոյգ էր: «Սիրելի ամուսինս ու տղաքս», կ'ըսէի ինք իրենս «ալ չկան. եւ ես պիտի կենդանի մնամ, որպէս զի աս թշուառութեան ծանրութիւնն առանձին զբամ: Բայց կը յուսամ որ Աստուած ինծի ալ կ'ողորմի եւ այսպիսի կեանքի մը վերջ կու տայ, որ աս աշխարհքիս մէջ ալ արժէք մը չունի, Այսպէս կը մտածէի, եւ Աստուծոյ արտասուօք կ'աղօթէի, որ զիս աս կեանքէն ազատէ:

Բայց Աստուած, որուն դատաստանն ամէն բանի

մէջ անիմանալի է, այլադէ ուղեց: Ուղեց որ ապրիմ, վիշտ ու ցաւ կրեմ: Զիս հպատակութեամբ իրեն կամացը յանձնեցի, եւ ինք՝ աս կեանքն որ ի սըղզբան անտանելի էր, տանելի ըրաւ: Ո՛հ, մարդն՝ Աստուծոյ ու կրօնի օգնութեամբը, շատ անգամ կարելի եղածէն աւելի, մանաւանդ թէ ամենայն ինչ ընելու կարող է:

Արբոր ես բաւական առողջացած, բայց դեռ տկար էի, որ մը առտու կանուխ դրան առջին գոց կառք մ'եկաւ, որուն մէջ պիտի մտնէի: Երկու վայրենի դիմօք զինուորներ ինծի հետ կառք մտան դուռը գոցեցին եւ կառքը շարժելու սկսաւ: Երկու վայրենիները բոլոր ճամբորդութեան մէջ բնաւ բառ մը չխօսեցան, ես ալ խօսք մը բանալու չէի համարձակեր: Աս եղանակաւ գիշեր ու ցորեկ ճամբայ ըրինք, եւ իմ տկար մարմինս աս խիստ ճամբորդութենէն շատ կրեց: Արեւը պէս մեր ճամբորդութեան վախճանին հասանք, որ էր աս վանքը, եւ կառքը հոս կեցաւ: Աս խուցը ինծի բնակութիւն տրուեցաւ, եւ խիստ աբասուհւոյն կերպարանքէն կ'իմանայի որ բանտարկեալ մըն եմ: Մինչեւ հիմակ ալ ինծի հետ բանտարկեալի մը պէս վարուեցան: Արդէն քանի որ աս պատերու մէջ փակուած կը հեծեմ նէ, տանուու թըր տարի եղաւ: Ո՛հ, բարի Հեղինէ գիշեր ու ցորեկ որչափ ժամեր անցուցած եմ լալով ու հեծելով: Որովհետեւ այսչափ տարիներու առանձնութեան մէջ մէկ վշտակից սիրտ մ'ունեցած չեմ: Առանց Աստուծոյ՝ որ զիս կը մխիթարէր եւ առանց զիս զօրացնող կրօնի, ես մինչեւ հիմակ ստուգիւ յուսահատած էի: Ստոյգ է ունեցայ իմ տկար ժամերս, որոնց մէջ դժբախտ վիճակիս վրայ կու լայի եւ կը տրտնջայի. բայց ամէն անգամ ապաստանարանս աղօթքն եղաւ եւ անոր մէջ մխիթարութիւն ու զօրութիւն գտայ: Հեղինէ, աղօթքը մխիթարութեան հարուստ եւ անյաղձելի աղբիւրն է: Ո՛վ որ աղօթքին զօրութիւնը զգացած չէ, այնպիսին աղէկ աղօթք ալ ըրած չէ: Աղէկ աղօթելու եւ աղօթքին զօրութիւնն զգալու դասատունը՝ ցաւերն են. եւ ես տասնուութը տարիներէ վեր աս դասատան մէջն եմ:

Աս Աստուծոյ իմաստուն կառավարութեան դէմ հիմակ տրտնջալ չեմ ուղեր. ցաւոց աս դասատունը իմ փրկութեանս համար օգտակար է, ապա թէ ոչ Աստուած վրաս չէր խաւեր: Ինչպէս որ երկայն ձմեռուրնէ ետքը, վերջապէս դարնանային արեգական սիրուն ճառագայթները կ'ողջունեն, այսպէս ալ, սիրելի Հեղինէ դուն այսօր՝ այսչափ խիստ եւ ցաւալից տարիներէն ետքն, ինծի աս առանձնութեանս մէջ իբր հրեշտակ մը երեւցար, որպէս զի քու հաւատարիմ բարեկամութեանդ եւ սիրոյդ ճառագայթներով սիրտս տաքցընես: Փառք Աստուծոյ ասի ինծի մեծ եւ աստուածային բարերարութիւն մըն է:

Հոս երկու սրտակիցներն իրար զրկեցին եւ փոփոխ խոստացան որ իրարու այց կ'ելեն, եւ հաւատարիմ բարեկամութեամբ ու սիրով իրարու ա-

ռանձնակեաց կեանքը կը քաղցրացնեն: Եւ խոստումնին ալ հաւատարմութեամբ բռնեցին:

Գ Լ Ո Ւ Խ Թ.

Յոռոյցի համարոյր կամ մատենութիւն:

Վեկտեմբեր ամսոյն մրկալից եւ պաղ օր մը, քաջ ասպետ մը իր հզօր ձիուն վրան աշտանակելով եւ իր ծեր ու հաւատարիմ ծառայովը ամրոցի մը խրամին կամրջէն անցնելով, Արեւելայուրի հին ամրոցին դաւիթն հասաւ: Քանի մը վայրկեան ետքը երկու բարեկամներ, Գիպուրկի Արեւելայուրի ու Յովհաննէս Արեւելայուրին իրարու թեւն անցած էին: Արեւելայուր իր բարեկամը ջերմ կրծոցը վրայ ձնշելով, գորովալից համբոյր մը տուաւ: Յովհաննէս ալ իր բարեկամը պագաւ, բայց աս համբոյրը Յովհաննէս համբոյր մըն էր:

«Ինչպէս ես, սիրելի եղբայր, քու միայնութեանդ մէջ ինչպէս կ'ապրիս: Այո, սիրելի Յովհաննէս, գիտեմ որ ցաւերդ խիստ մեծ են, եւ անոր համար ինծի չես կրնար պատասխանել, որովհետեւ սիրելի Գուսնիկունտադ կորսընցընելովդ մեծ եւ յանբաւս մեծ բան կորսնցուցիր: Ես աս բօթալից լուրը Բատերպոսնի եպիսկոպոսէն լսեցի: Սիրելի եղբայր քու ցաւդ իմն ալ է, քու տրտմութեանդ ես ալ մասնակից կ'ըլլամ: Արդէն համոզուած ես եւ գիտես որ շատոնցուրնէ ի վեր քու ցաւերդ եւ ուրախութիւններդ իմն ալ են: Բայց ալ բաւական է, ասոր վրայ ալ չխօսինք, որպէս զի հին վերքերդ չնորոգուին,»:

Քաջ Գիպուրկն, իր Յովհաննէս բարեկամը այսպիսի սրտանց եւ բարեկամական խօսքերով որջունեց: Բայց Յովհաննէս՝ բարեսիրտ Գիպուրկին բարեկամական եւ սիրոյ խօսքերուն վրայ շփոթած էր, եւ չէր գիտեր թէ ինչ պատասխան տայ: Որովհետեւ սրտին մէջ անցածները Գիպուրկին կարծածէն բոլորովին տարբեր էին: Գուսնիկունտային վրայ ունեցած ցաւը մեծ բան մը չէր, եւ գրեթէ մոռցած ալ էր:

«Հատ առնէն է որ սիրելի եղբայր, կ'ըսէր Գիպուրկ, ամրոցին ներսը հասածին պէս, որ իրար տեսած չենք: Հատոնց է որ զքեզ տեսնելու անձուկ ունէի: Աս ճամբորդութիւնս, զքեզ ամրոցիդ մէջ տեսնելու գործածել ուղեցի: Արդիւրուտայէս եւ Գուսնիկունտա բարեւներ ունիմ: Իրենք կ'աղաչեն քեզի, որ որչափ կարելի է շուտով իրենց՝ Գիպուրկի ամրոցին մէջ այցելութիւն մ'ընես եւ զԳուսնիկունտա եւ զՀեղինէն ալ միատեղ բերես: Առջինը, ստոյգ է որ ալ միատեղ չես կրնար բերել, որովհետեւ անի շատոնցուրնէ խաղաղութեան երկիրն հասած է: Ո՛հ. ինչ ցաւ պիտի ըլլայ իմիներուս, երբ որ աս դժբախտ լուրն իլմէ առնելու ըլլան: Գիտես արդէն Յովհաննէս, որ Գուսնիկունտա անոնց որչափ սիրելի եւ ազնիւ էր: Ստուգիւ արտասուաց հեղեղներ պիտի թափեն,»:

Գիպուրկին աս ընտանեկան խօսակցութեան ատեն, Յովհաննէսին շփոթութիւնը կ'աւելնար եւ բերանը խօսք կը պահէր: Բարեկամին՝ իր մասնիչ սիրտը չիմացնելու համար ինչպէս վարուելքը չէր գիտեր: Բայց բարեսիրտ Գիպուրկին՝ որ չէ թէ միայն բարեկամին, այլ ամենուն վարմունքն ի բարին կը դատէր, Յովհաննէսին այլայլութիւնն ու բերանը գոցուիլը պարզապէս ազնիւ ամուսնոյ մը կորստենէն ունեցած ցաւին կու տար:

«Ի՞նչ պակաս է, շեղինե՞ր ո՞ւր է», կը հարցընէր Գիպուրկի եւ կ'աւելցընէր թէ «չիմաց արդէն չափահաս մէկն եղած պիտի ըլլայ»:

«Դուստրս ամբողջն մէջ չէ», կրկնեց Յովհաննէս մեծագոյն այլայլութեամբ «քանի մ'օրուան համար Վալտէր դքսուհւոյն քովն է»:

«Կը հասկընամ», կրկնեց Գիպուրկի. «բարի աղջիկն անշուշտ քիչ մը բացուիլ կ'ուզէ, որովհետեւ սիրելի եւ բարի մօրմէ մը բաժնուիլն իր սիրտը մեծ այլայլութեան մէջ ձգած պիտի ըլլայ: Ան բարի աղջիկն իմ Վերդուտայիս քով նորէն բարի մայր մը կրնայ գտնել: Գունոս ալ ասոր վրայ շատ կ'ուրախանայ, եւ ասով գուցէ օր մը զինքն իբր իրենը կրնայ բազկին մէջն առնուլ: Գեղեցիկ բան մը կ'ըլլայ: Գունոս՝ զինքը վերջի անգամ տեսնելէ՞ր ետքը քաջ պատերազմող մ'եղած է: Ինք ամենայն եղանակաւ կ'աշխատէր որ ճամբորդութիւնը մէկտեղ ընէ: Բայց ես արգիլեցի»:

Աս խօսքերով բարեսիրտ Գիպուրկի իր բարեկամին հետ մէկտեղ տաք կրակարանին առջին նստեցաւ, եւ խաղողոյ ազնիւ հիւթ մը իր սիրտը տաքցուց եւ աւելի զուարթացուց: Գուրը խիստ ձիւն կու գար եւ անտառները, լեռներն ու դաշտերը կը ձերմկընէր: Հովը խիստ կը փչէր, եւ Վեֆելսպուրկին հարիւր աշտարակներէն կը սլէր: Բայց Գիպուրկի տաք կրակարանին քով շատ գոհ ու զուարթ էր:

«Կեցցէ մեր քաջ կայսրը Մաքսիմիլիան», ըսաւ սրտոտ Գիպուրկին ու լեցուն գաւաթ մը վեր վերցուց:

«Կեցցէ հազար», գոչեց նաեւ Վեֆելսպուրկցին ալ, բայց բռնի:

«Ե՛րբ կեցցեն ան ամէնքը», կրկնեց Գիպուրկի, «որոնք մեզի սիրելի ու ազնիւ են, եւ ի մասնաւորի մեր հարսն ու փեսան, շեղինէն ու Գունոն», Աս ըսելով բաժակներն իրարու զարկին ու խմեցին:

Բաժակներն իրարու զարնուելու ատեն, Յովհաննէս դքսին զօրաւոր բազուկը կը դողար, որ նոյն իսկ արիւնային պատերազմի մէջ, թէ եւ խիստ զօրաւոր թշնամոյ մը դէմ ալ սուր քաշած ըլլար, բնաւ դողացած չունէր, եւ երբոր բաժակը շրթանցը տարաւ վրան ջղաձուութիւն մը դալով խմելն անկարելի եղաւ: Բաժակն անմիջապէս վար դրաւ եւ երեսը Գիպուրկէն դարձուց: Արովհետեւ աս վայրկեանին իր խաբեբայ սրտին մէջ ամենայն ինչ տակն ու վրայ էր:

«Ի՞նչի եւ ազնիւ Յովհաննէս շարժած է», կ'ը-

սէր ինքիւրեն բարեսիրտ Գիպուրկի եւ կը ջանար որ խօսքն անանկ բանի մը վրայ դարձընէ որ սիրտ շարժելու բան մը բնաւ չջօշափուի:

Կայսեր քով իրեն եղած սիրոյ ընդունելութիւնները կը պատմէր: Ետքը խօսքը յառաջուան պատերազմներուն եւ նիզակախաղութեանց եկաւ, եւ ուրախութեամբ գոչեց: «Ո՞հ բարեկամ ան ատենն երբոր քեզի հետ քովէ քով կը պատերազմէինք, անի ոսկի ժամանակ մըն էր: Մէկը մէկալին համար կ'ապրէր, եւ մէկալին տեղ մեռնելու պատրաստ էր», Ազնիւ Գիպուրկին աս խօսելէն ետքը աչացը մէջ արտասուք մը կը փայլէր:

Երիտանը, իբր թէ ըստ պատահման եղած ըլլայ, շատ դրացի ասպետներ հոն գտնուեցան: Գիպուրկի ասոր վրայ խիստ կ'ուրախանար. «Աս հրաւերը, կ'ըսէր ինքիւրեն, «Յովհաննէս դադարի եղանակաւ մ'ինծի համար ըրած պիտի ըլլայ, որպէս զի ինծի ուրախութիւն պատճառէ»:

Սեղանի նստեցան, կերան, խմեցին եւ ամենուն վրայ զուարթութիւն կը տիրէր: Սեղանը սրջափ որ երկնցաւ, այնչափ ալ խօսակցութիւններն երկնցան, այնչափ ալ ուրախութիւնն աւելցաւ: Բայց ո՞չ որ անանկ զուարթ էր, ինչպէս Գիպուրկի. ինք իր բարեկամին քով նստած՝ կարծես թէ ուրախութեան մէջ թաթխուած էր: Ամէնքն ալ կը խնտային, միայն Յովհաննէս Վեֆելսպուրկին ի բաց առեալ: Գիպուրկին ան աստիճանի զուարթ ըլլալուն գլխաւոր պատճառն ան էր որ իր բարեկամը զուարթացընէ:

Ի՞նչ Յովհաննէս Վեֆելսպուրկի ինչպէս կրնար զուարթ ըլլալ: Արովհետեւ Յուդայի պէս արտաքուստ բարեկամութիւն կը ձեւացընէր եւ ի ներքուստ մասնութիւն կը նիւթէր:

Յովհաննէս յանկարծ սեղանը թողուց ու հեռացաւ, բայց ո՞ւր: Ո՞չ որ կը հարցընէր: Ասոր վրայ ամէնքն ալ սեղանէն ելան: Եւ աս վայրկեանիս մէջ սեղանատան դրան փեղկը բացուեցաւ եւ քսան զինաւորեալ մարդիկ ներս յարձակեցան:

«Գիպուրկ սուրդ տուր», կ'ըսէր ասոնց մեծը, «որովհետեւ դուն մեր բանտարկեալն ես»:

«Ե՛ս, իմ բարեկամիս տան մէջ ձեր բանտարկեալը», գոչեց քաջ Գիպուրկի եւ սուրը պատենէն քաշեց, չէ թէ որ նոյնն անոնց յանձնէ, այլ որպէս զի զինքն ամէն դիպաց համար պաշտպանէ: Ասիւծի պէս կը կռուէր, բայց մէկ հոգի այնչափ բազմութեան դէմ ինչ կրնար ընել: Բոլոր կուրծքէն կը պոռար: «Յովհաննէս, Վեֆելսպուրկէր, բարեկամ, եղբայր ինծի օգնութեան հասիր. քու բարեկամիդ դէմ բռնութիւն կ'ըլլայ, զանի շղթայի զարնել կ'ուզեն: Եկուր եղբայր, եկուր ու քու բարեկամիդ քու կոթորիտով փրկէ»:

Ինկճուած Գիպուրկին ասանկ կը գոչէր, բայց վայրապար: Ձինքը փրկելու համար Յովհաննէս մը, Վեֆելսպուրկի մը չ'երեւցաւ: Մանաւանդ թէ ներկայ եղողներու մէջ բարձրաձայն ծիծաղ մը փրթաւ:

Գիպուրկ լուսեց եւ անամթ մարդկան վրայ նախա-
տական նպուածք մ'արձակեց:

Գետնի տակ մուծ կամարի մը տակ ներքնա-
տուն մը կար եւ հոն Գիպուրկի, քիչ մը ետքը կաղնւոյ
կոճեղ մը վրայ նստած էր եւ ձեռաց ու ոտից շղթա-
ները շաչելով բոլոր կամարը կը թնդացընէին:

«Ո՛հ, Գիպուրկ», կ'ըսէր ինք իրեն. «յանկարծ
եւ անակընկալ գլուխդ եկածն ինչ է: Գուն բա-
րեկամիդ տունն էիր, ուր այնպէս կը վարուէիր ինչ-
պէս անձնական ամրոցիդ մէջը, եւ հիմայ բանտար-
կեալ մըն ես: Աս բանս ես ըմբռնել չեմ կրնար:
Ընկերութեան մէջ ամենէն զուարթն էի եւ հիմայ
շղթաներու տակ կը հեծեմ: Արդեօք մէկու ամե-
նաթեթեւ թշնամանք մ'ըրթմ եմ: Բառ մը, վանկ
մը չեմ յիշեր որով ասպետ մը թշնամանած ըլլամ,
նոյնպէս գործքով ալ մէկը վշտացուցած ըլլալս չեմ
յիշեր: Աս դէպքն ինձի երազի մը պէս կու գայ:
Բայց չէ երազ չէ, ես բանտարկեալ եմ: Բայց գոնէ
առանց լսելու զիս չեն դատապարտեր: Բայց վրաս
յարձակած եւ բռնութեամբ զէնքերս իղմէ հանած
եւ զիս շղթայի զարկած ատեննին, Յովհաննէս ո՞ր
էր: Ինձի ինչո՞ւ օգնութեան չեկաւ: Չըլլայ թէ,
զոր Երկինք պահէ, ան անամթներուն հետ ընկե-
րացած ըլլայ: Ո՛հ, ինչ զարհուրելի խորհուրդ: —
Չէ, չիկրնար ըլլալ. Յովհաննէսս այսպիսի մասնու-
թիւն չիկրնար ընել,»:

Բանտի դուռն յանկարծ բացուեցաւ եւ ծա-
ռայ մը լուռութեամբ ներս մտաւ, եւ Գիպուրկին առ-
ջեւն ազնիւ գինեով լեցուն գաւաթ մը դրաւ եւ
քովը լոյս մ'ալ ձգելով հապճեպով հեռացաւ: Գի-
պուրկ մտտեցաւ եւ ազնիւ գինեով լեցուն բաժակը
տեսնելով ըսաւ: «Ասի ստուգիւ իմ Յովհաննէսս
խաւրած է,»: Եւ անոր կենդանութեանը խմեց: Բայց
խմելու ատեն աչքէն ուրախութեան արցունք մ'ալ
կաթելով գինեոյն հետ խառնեցաւ: «Ո՛հ, Գիպուրկ»,
կ'ըսէր ինք իրեն «գուն քու ազնիւ եւ սիրելի բա-
րեկամիդ քիչ մնաց որ անիրաւութիւն կ'ընէիր:
Կասկածը գէշ բան մըն է, որ երբեմն նաեւ ամե-
նալաւ բարեկամի ալ չիինայեր: Հիմակ անոր անմե-
ղութիւնը կը տեսնեմ: Սիրելի Յովհաննէսս զիս զօ-
րացնելու համար ինձի գինի կը խաւրէ եւ ետքը զիս
աս բանտէն խալսելու ետեւէ պիտի իյնայ: Շատ
պիտի չանցնի որ բանտիս դռները պիտի բացուին եւ
ես ազատած Յովհաննէսիս թեւերուն վրայ պիտի
իյնամ: Ինք միշտ նոյն բարի Յովհաննէսն է: Չիս
անիրաւութեամբ շղթայի զարնողներուն եւ հոս բան-
տարկողներուն դէմ, ինչպէս նեղացած պիտի ըլլայ:
Աստուգիւ մինչեւ որ զիս չիբրկէ պիտի չհանգչի: Եւ
աս բանիս հասնելու համար նաեւ կայսեր ալ կ'եր-
թայ: Ես ազնիւ Յովհաննէսս կը ծանչնամ, ինք ինձի
միշտ հաւատարիմ մնացած է,»:

Ընդիւր Գիպուրկի, ասանկ խօսելով եւ շուտով
ազատելու յուսով նորէն կաղնւոյ կոճեղ վրայ
նստեցաւ:

Պէտք է շարունակուի:

ՔԱՂԱՔԱՔԷՏԷ ԵՒ ՉՕՔԱՂԱՔԷ

ԺԱՄԱՆԱԿԻՍ

ԼՈՐՏ ԲՍԼՄԵՐՍՊԸՆ

Որովհետեւ հիմակ Անգղիայի կառավարութեան
ստնձը նորէն ձեռք առնողը Բալմերոզընն է, անոր համար
մեջ' խամանակիս արդարապէս է — զորովորայ վրայ խօսելու
սկիզբն անով կը սկսինք: Աս նշանաւոր անձը հիմակ թէ
եւ 75 տարւան է. բայց այնպէս երիտասարդակն աշ-
խուսութիւն ու զօրութիւն կը յուզընէ որ կարծես թէ
տարիքը հիմակուանէն 50 մը պակաս ըլլար:

Լորտ Բալմերոզըն կենդանի քաղաքագիտաց մէջ
ամենէն չիբրոսած եւ ամենէն սիրոսածն է: Ամենէն չի-
բրոսած է, որովհետեւ իր հայրենակիցներուն մէկ մասէն
իբր մասնիչ, խաբէբայ, անգղիական շահը պաշտպանելու
մէջ մղելուանդ կը համարուի, իսկ օտարականներէն իբր
զարհուրելի Պրամարպաս մը' որ կրակ ու բոյ կը տա-
րածէ, իբր ամէն բանի մէջ, իրեն չվերաբերածին ալ
խառնուող, եւ միայն ամէն աղբերը խոնարհեցնելով
Անգղիայի զօրութիւնը բարձրացնել ուղղ մը: Ամենէն
սիրոսածն է. որովհետեւ Անգղիային ուր որ երթայ, ուր
որ գործք մը ատենել ուզէ, Բալմերոզըն իր վահանն է:
Բալմերոզըն անունը Ասիայի լեռներուն եւ Ամերիկայի
անտառներուն մէջ, քաղաքականացեալ Եւրոպային դես-
պանաժողովոց սրահներու մէջ ունեցած յարգէն նը-
ւալ չէ:

Մենք անոր հայրենասիրութեանը վրայ տարակոյս
չունինք: Իր սրամտութեան կամ մեծ տաղանդին վրան
ալ կը զարմանանք, բայց ան ալ պէտք ենք հաստատել
որ իր անձնապատասնութիւնը, շատ անգամ իր հանձա-
րոյն պողարերութիւնը պարապի կը հանէ:

Յիսուն տարիէ ի վեր իր քաղաքացեաց մէջ միշտ
բարձրաստիճան դիրք մ'ունեցած է, եւ աս ժամանակիս
ըստ մեծի մասին բրիտանական կառավարութեան մէջ
գործունեայ մասնակցութիւն ունենալով անցուցած է:
Ամենէնին չիկրնար ըսել որ երբէք իր երկրին օգուտը
մտայած ըլլայ:

Լորտ Բալմերոզըն 1784ին Հոկտ. 20ին ծնած եւ.
Հարրովի դասատան մէջ իր առաջին կրթութիւնն ըն-
դունած է, ետքը Էսիմպուրկ եկած է եւ վերջապէս
Գեմպրիճ՝ ուր իր տաղանդովն աշխարհամտութեան եղաւ:
Չախահաս եղածին պէս հրապարակական գործքերու մէջ
մտաւ: Իսկզբան զինուորական կարգ մտաւ, բայց անոր
մէջ իր ստացած դիւքը Լորտ Հենրի Բրոգիլին թող տա-
լով, խորհրդանոցի՝ անդամ. եւ 1807ին Գեմ-
պրիճի համալսարանի անդամ եղաւ: Աս յիշեալ տարին
Լորտ Բորդէնտի առաջնորդութեան տակ իր ասպա-
րէզն սկսաւ: 1807էն—9ը իբր ծովապետ, 1809էն — 28
պատերազմի պաշտօնեայ, 1830էն—31, 1836էն—41,
1846էն—51 իբր արտաքին գործոց պաշտօնեայ,
1852էն—53, 1853էն—55 իբր ներքին գործոց պաշտօ-
նեայ, 1856—58 իբր առաջին պաշտօնեայ, զոր հիմակ
ալ կը վարէ:

Ինք հրապարակական գործոց մէջ մտնելու ատենը
Գարիսութիւնը թէ արքունեայ եւ թէ խորհրդանոցի եւ թէ
երկրին մէջ յառաջ երթալու վրայ էր, եւ երիտասարդ

քաղաքագէտը, անոր հետեւում թիւններէն շլանալով, այնպիսի սկիզբներու տէր եղաւ որ ամենեւին ընտանեկան չէին: Նոյն ատենը Նորոգութիւնը (Réforme) չէ թէ բոլոր ժողովրդեան այլ քանի մը քաղաքագիտաց եւրոպէն էր:

1809ին Բալմերազըն պատերազմի պաշտօնարանին քարտուղարութիւնը վրան առաւ եւ 19 տարի նոյնին մէջ մնաց: Աս դրից մէջ երկրին մեծամեծ ծառայութիւններ ըրաւ, եւ կառավարութեան մէջ ունեցած տաշտանդը շատ փորձերով հաստատեց: Խորհրդանոցի մէջ շատ քիչ սնգամ ձայնը լսեցուց, թէ եւ իբր ճարտարախօս ամենուն ծանօթ էր, եւ երեւելի մարդկան գովութեան արժանի եղած էր:

Պաննինկի եւ Բալմերազընին մէջ մեծ համակրուածիւն կար: Բալմերազընին ազատ, յանկարծական, վառ-վռուն ճարտարախօսութիւնը, իրեն կծու եւ հանճարեղ բնութեամբը աւելի ազդելի կ'ըլլար: Իրեն թշնամիները կը հաստատեն թէ ինք, ինչպէս նաեւ Պաննինկի, արտաբնատ աւելի ազատական է քան թէ ներքուստ, եւ թէ խորհրդանոցի մէջ նորոգութեան կողմը շատ եռանդեամբ բնաւ խօսած չունի:

Բայց 1829ին կը տեսներ որ երկիրը ընարութեանց մէջ նորոգութիւն մը կ'ուզէր ընել: Ինք ճան Ռասսելին կողմը հակեցաւ: Բալմերազըն ձանձրացած ըլլալով Ալեքանդրին պաշտօնարանէն ելաւ, բայց իրեն հեռաւարտութիւնը շատ քիչ ատեն տեսց: Արէյ կոմսին ձեռքով ազատական դահլիճ մը կազմուած ատեն, արտաքին գործոց քարտուղարութիւնն առաւ, որուն մէջ կրցաւ ցուցունել որ նոյն ատենն ինք իրաւամբ ժամանակին երեւելի քաղաքագէտներէն մէկը կրնար սեպուիլ: Ան առնէն ի վեր իր ճիգն ան էր որ անդղական աղբեղութիւնը ամէն տեղ յառաջ վարէ: Իր գործքերէն երեւելիներն են 1831ին Բեդգիան, սահմանադրական թագաւորի մը տակ անկախ ընելը. 1834ին չորս տերութեանց Անգլիայի, Վալլիայի, Սպանիայի եւ Բորդուալի դաշնակցութիւնը կազմելը, որով սպանիական թերակղզւոյն անկախութեանը երաշխաւոր եղան. Ասորիք՝ Ռուսաստանին պատուասիրութեամբը գրգռած պատերազմը դերեւ հանեց, եւ Սալբանին ատանալով տէրութիւնը հաստատեց եւ Ժեան ա' Ագրին յաղթութեամբը Անգլիայի թագին վրայ նոր դափնի մ'ալ աւելցուց, վերջապէս Յուսաստանի կանգնուեալն օգնեց եւ դուրս հանեց:


1841ին Էպրտին գաւառը Բալմերազընին տեղն անցաւ, եւ երբոր 1846ին Բալմերազըն նորէն ճան Ռասսելին պաշտօնէից մէջ մտաւ, մեծ փութով Հելուեալիայ բողոքականաց կողմը բռնեց եւ զանոնք Վալլիայի, Աւտրիայի եւ Հոսանայնիգրականութեան կեցոյց: Սիկիլիայի նկատմամբ բրած միջնորդութեան մէջ շատ խոտոցաւ, քիչ կատարեց, ասոր պատճառը գուցէ թէ ներքին արմատական կողմնակցութիւնն եւ արտաքին ընկերականներն էին, որոնք իրեն յատակագիծն աւերելու կը ջանային:

1848ին խոսովութեան տարին, երբ բոլոր Եւրոպայ բողոքութեան մէջ էր, Բալմերազըն տէրութեան ղեկը ձեռքն ունէր: Անոր նոյն ատենուան քաղաքականութիւնը խիստ քննադատութեան տակ ինկած է. բայց չիկրնար ուրաշուիլ որ ինք ազատականներուն սկիզբներն ազէի ձանձուալով, ամէն ճիգն ի գործ գնելով Անգլիան քաղաքական պատերազմէ ազատ պահէց: — Թէ եւ Ռենկարիայի նիւ-

թական յեղափոխութեան չօգնեց, բայց երբոր Տաճկաստան ունկարացի փախտականները Աւտրիային ձեռքը տալ չէր ուզէր, Տաճկաստանին կողմը բռնեց եւ արգելեց: Վալլիայի հասարակապետութիւնը ձանձրացաւ, եւ Տանիմարայի շիտթութիւնները շիտեղաւ համար Անգլիայի օգնութիւնը խոտոցաւ: Թէ արդեօք 1854ին ալ, յանդուգն գործքով մը, նոյն ատենուան ճգնաժամը կրնար թէ չէր կրնար անցընել, հիմայ քննելու ատենը չէ:

1850ին քաղաքական պատերազմը, որով Աւգոստինոս Նաբոլէոն կայսերական գահը բարձրացաւ, Բալմերազըն գուցէ թէ հաշտ աչօք տեսաւ: Աս բանն 1851ին իրեն դահլիճէն դուրս ելլելուն պատճառ եղաւ: Բայց թէ ինք ինչպէս քանի մը շարժութեամբ ասոր վրէժն առաւ, թէ ինչպէս Ապրիլին դքսին տակ նորէն դահլիճի մէջ մտաւ, ներքին գործոց պաշտօնն առնելով իր բոլոր գործունէութիւնը ցուցուց, թէ ինչպէս ժողովրդեան միաբերան հաւանութեամբը նորէն առաջին պաշտօնեաց եղաւ, եւ խորմի պատերազմը (1856ին) սկսաւ, թէ ինչպէս ճննատանի դէմ պատերազմ նիւթեց, աս ամէն բան նոր պատմութեան վերաբերելով, մեր յարգոյ ընթերցողաց ծանօթ է:

Աս երեւելի քաղաքագէտը, որ հիմայ նորէն տէրութեան կառավարութիւնը ձեռք առած է, թէ եւ աս տարի եօթնամտունուհինգերորդ տարին մտաւ, բայց ոչ մտաւոր եւ ոչ ալ մարմնաւոր զօրութեամբ բնաւ տկարացած է: Ինք դեռ մի եւ նոյն սրամիտն եւ մի եւ նոյն պատերազմի պատրաստ անձն է՝ քաղաքականութեան այնպիսի խնդիրներու մէջ, զորոնք ինք շատ փորձառութեամբ կարգադրած է. եւ դեռ հիմակ ալ ամենէն այնպէս կը վախցուի, ինչպէս իր երիտասարդութեան ատենը: Եւ Անգլիայի պատմութեան մէջ, Լորտ Բալմերազըն, անգլիացի քաղաքագիտաց մէջ անշուշտ առաջին տեղին պիտի ունենայ:



ԲՈՂԱՆԵՆԿԱՌԹՈՒԻՆ ԳԻՏԱՌԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒՆՍՏՅՑ

Մարմնոյ կրթութեան վրայ:

Հազն մեծապէս օգտակար ու առողջարար բան է: Նախ մարդ կը լուացուի ու կը մաքրուի. երկրորդ ի վիճակի կ'ըլլայ թէ իր ու թէ ուրիշն կեանքն ազատելու, քաջ լողորդ ըլլալը ենթադրելով: Երիտասարդը միշտ պող ջրով պէտք են լուացուիլ. ասով իրենց ջրաց զօրութիւնը կ'աւելնայ, ցրտին դէմ տակուն կ'ըլլան, ամառն իրեն արեան ջերմութիւնը կը չափաւորուի, ու անոր շրջանը կարգի կը մտնէ. բաց ասկից իրենց առողջութիւնը կը պարմանուի, որովհետեւ առողջութիւնն առանց մաքրութեան տեւական չիկրնար ըլլալ: Ամենէն աղէկ լուացուելու ատենն, արեւը չեղած է. իսկ կերակրէն անմիջապէս ետքը ամենեւին աղէկ չէ: Երիտասարդները ջուր մտնելէն յառաջ պէտք են տաքութիւննին անցընել, վերջէն ցաթկելով ջրին մէջ սուղիլ, ապա թէ ոչ արիւնը գլուխին կը զարնէ: Այլ որ սուղիլ չի կրնար, այնպիսին նախ եւ յառաջ պէտք է գլուխը, վիզը, կուրծքը, ուսերն ու բազուկները պող ջրով թրջել: Տաք միջեւ տաս ուերկու վայրկեան բաւական է ջրի մէջ մնալ զովանալու ու ջրերը զօրանալու համար:

Առանց վարդեօտի լողալ սորվիլ ուզող յանդուգն ու աներկիւղ պէտք է ըլլալ: Իրը դիւրինցընելու համար, զոյգ մը ուռած փամփուշտ եւ կամ պարագ գոգում կը գործածեն: Նախ գէպ ի յառաջ երեսի վրայ ջուր կը նետուին, դուրսն ու վիզը շտակ ու կռնակը քիչ մը ծուռ բռնելով: Վերքն որ

ուսնքները գրեթե ջուրին մինչև երեսը վեր կը քաշեն, ետքն կ'երկնցնեն, նորն կը քաշեն ու դարձեալ կ'երկնցնեն: Աս գործողութեան ատեն բազուկներն ալ կ'երկնցնեն, վերջն դէպ ի երկու կողմ ձեռքներով ջրին վրայ կէս աղեղ կը կազմեն եւ պայտէս հանդարտ կրծոց վրայ յառաջ կ'երթըցուն: Բաղկին ամէն մէկ շարժման հետ նաեւ ոտքերուն շարժումն ալ մղելով պէտք է ընկերանալ, որով յառաջ կ'երթըցուն: Անգամ մը ամէն ուղղութեամբ շարժելու ու սուզելու վարժելն էտքը, մարդ կրնայ ջրի մէջ կեանքը վտանգի մէջ ինկած մարդիկներուն օգնութեան հասնել ու աղատել: Անմին պահուցութեան համար, նաեւ պէտք է զգեստով լողալ գիտնալ, յանկարծ նաւաբեկութեան եւ կամ ուրիշ ջրի վտանգներու մէջ ինք զինքն աղատելու համար: Աղէկ լողորդ մը պէտք է որ նաեւ ջրին տակ կենալ ու ջրին տակէն լողալ գիտնայ: Ասոր համար պէտք է ինք զինքը քանի մը վայրկեան շունչը բռնելու վարժեցնել: Երբոր նորէն ջրին երեսը գալ կ'ուզուի, ան ատեն ոտքով ջրին կը զարնեն ու ձեռքներով վերի ջուրը դէպ իրեն վար կը ճնշեն: Լողալը շատ տեսակներ ունի, որոնք կըրթութեամբ կը սորվուի: Ան տեսակներն ալ գիտնալը հարկաւոր է, փոփոխութեան ու յոգնութիւն աւելելու համար, երբոր լողալը սովորականէն աւելի տեւելու ըլլայ:

Նետեւ բաղկին ջրերը կը զօրացնեն, յաջողակ կ'ընեն, ու աչաց ստոյգ ու անվերջ չափ ստանալ կու տայ: Ասոր գործողութիւնը առարկայ մը կամ ձեռքով եւ կամ գործիքով մը նետելու կամ արձակելու վրայ կը կայանայ: Աս տեսակ մարմնայ կրթութեանց գլխաւորները հետեւեալներն են.

- 1, Նետածգութիւն կամ բաղխար նետել: 2, Փրօքողուց գնդակ խաղալը որն որ կամ բռամբ եւ կամ սաք կ'ըլլայ, եւ որովհետեւ սաք մէջ դիւրաւ կրնայ մնասուիլ, անոր համար բազուկը փայտէ կամ կաշիէ գործիքով կը զինաւորեն, որն որ ձեռնոցի պէս կ'երեւայ: Բազուկը աս գործիքին մէջ կը խոթեն, ու ձեռքով անոր մէջի օղակը կամ կապը հաստատուն կը բռնեն, ու ան գործիքով գնդակը վեր կը նետեն: Աս խաղը բոլոր մարմնական կրթութիւնները հետն ունի, ու շատ զուարճիկ է: 3, Պատին գնդակ նետելն ալ աղէկ կրթութիւն մըն է, մարմնը զօրաւոր, դիւրաբար ու յաջողակ կ'ընեն: 4, Ափուճի խաղ որուն մէջ մէկը մէկային ափուճը կը նետէ, նոյնպէս խորհուրդ տալու բան է, ինչպէս նաեւ 5, նոյն Ափուճի խաղը որուն մէջ ափուճը կամ կաշիգունդը տախտակով մը կը նետուի: 6, Գնդամուղ (la balle, les quilles, le billard): 7, Գնդախաղ: Աս ամէն խաղերը թէ մարմնայ յաջողակութիւնը կրթելու ու թէ, զուարճութեան կը ծառայեն: 8, Փետրաղուց (volant) աս խաղը շատ հաւասարալիւնութիւն կը պահանջէ, դուրսը շիտակ ան վեր կը բռնէ, ու ամէն մարմնայ շարժումներ ընելու առիթ կու տայ: 9, Օդաթռիչն (cerf-volant) ալ յարմար խաղ մըն է տղոց համար, որոնց ճաշակը կրթելու կ'օգնէ նոյնը զարգարուն շինելու մէջ:

Մագիէ (Grimper) ալ տեսակ մը մարմնայ կրթութիւն է, որուն մէջ ձեռքները, բազուկներն ու արունքները կը գործածուին, ծառի մը վրայ ելելու եւ կամ կայմի մը ծայրը հասնելու համար: Երկուստորը մագիէլու ձեռքով, համբերութիւն, յարատեւութիւն ու մարմնայ ցաւերը արհամարհել կը սորվին:

Պատանիներուն կամաց կամաց մագիէլ սորվեցնելու համար, դերանի կամ լարուած չուանի վրայ ձեռքներով ու բազուկներով կախուելու կը վարժեցնեն: Ով որ աս դիւրի մէջ երկայն ատեն կախուած կը կենայ ան կ'ըլլայ յաղթող: Ասկէց ետքը ցած ծառի մը վրայ մագիէլի ելել վերջապէս չուանէ ամառուի վրայ ելելու կը վարժեցնեն: Մագիէլ սորվելու ամենէն վերջի գործողութիւնը անկուած մէկ մաստ հաստ սեան վրայ ելելն է: Աս կրթութիւնները մեծապէս կը զօրացնեն, առողջութեան ու մարմնայ յաջողակութեան մէկիկ օգտակար բաներ են:

Մարմնը զօրաւոր ընելու ու կրթելու օգնող խել մը խաղերուն մէջէն միայն հետեւեալ մէկքանի հատը հոս կը դնենք:

- 1, Տախտակի մը կողմն վրայ քայլել: 2, Արդ գերանի վրայ քայլել: 3, Ռոնացով (échasses) քայլել: 4, Սառուցի վրայ յատուկ հողաթափով սահել: աս վերջի կրթութեամբ

երկուստորը դիւրաթեթութիւն, գեղ ու վայելութիւն կը ստանան: 5, Չուանի վրայէն ցաթիկէլ, տղոց ամենահասարակ զուարճութիւն մը: Ասիկա աղեղով ալ կ'ըլլայ:

Մարմնայ վայելութիւնն ու դրոց աղուութիւնը դիւրաւորաբար երկու հետեւեալ մարմնայ կրթութիւններով կը ստացուին. 1, Չիափարութեամբ ու 2, Չիախաղութեամբ: Չիափարութիւնը, ձիափարութեան դպրոցը կը սորվուի եւ անի ուրիշ բան չէ, բայց եթէ ձի սօտակարապէս գործածել ու անով զուարճանալ գիտնալ: Չիախաղ վրայ կենարդ դիւրբը բնական պիտ'որ ըլլայ, մարմնայ ամէն մէկ մասը այնպէս հանգիստ դիւրբի մէջ պիտ'որ ըլլայ որ դիւրաւ շոգնուի: Հեծեալի մը հանգիստ դիւրբը ձիուն ալ հանգիստ կու տայ, աղատ գործածութեան մէջ առանց հարկաւորութեան ձիուն զօրութիւնը պէտք չէ փորձել: Վայելուչ ու աղին դիւրբը քաջ հեծեալի մը նշանակ է: Պէտք է որ հեծեալը ձիուն բնութիւնն ու յատկութիւնը քաջ ճանչնայ, եւ աս օգտակար ու դեղեցիկ անասունը ճանչնալու համար ամէն տեսակ տեղեկութիւններն ու արուեստը գիտնալու անփոյթ պէտք չէ ըլլայ. ինչու որ ձիւն մարդու ընկերն ու օգնականն է անոր աշխատութեան ու կուսոյն ատենը: Փայփայելով, շոքրթիւրով ու աղէկ վարուելով ամէն ուղուածը կրնայ ձիոյն ընել տրուիլ: Անոր հակառակ խրատութիւնը, բարկութիւնն ու գէշ վարմունքը կը խրտեցնեն կ'ապականեն, առանց վախճանին հասնելու: Փայտաշէն ձիու վրայ մատանոց խաղը (jeu de hague) ձիափարութեան աղէկ պատրաստութիւնն ու անփոյնից զուարճութիւն մըն է:

Չիախաղութիւնը, ճարտարութեամբ սուր կամ ծուռ սուտեր գործածել գիտնալու վրայ կայացեալ է, իր ախոյեանը վերաւորելու ու ինք զինք անոր յարձակմանէն պաշտպանելու համար: Չիախաղութիւնն ալ յատուկ վարպետներ ունի: Ասոր վարժութեան համար անսայր ու անծայր սուր կը գործածուի, որն որ շատ դիւրաբար է ու չիկոտրիւր, ծայրն ալ կ'ոճակ մը կայ չիբաւորելու համար: Չիախաղութեան գլխաւոր մասերն են. 1, Հարուած. 2, Յաւաղնիթաց խաղեր կամ ձեւեր. 3, Յարձակում: Աս մարմնայ կրթութեանց մէջ մարմնը մեծ դիւրաթեթութիւն, շուտութիւնն ու դիւրաշարժութիւնը կը ստանայ. բայց աս առաւելութիւնները երկուստորները պէտք չեն մենամարտութեան եւ ուրիշ բաներու գործածել, հապա հայրենեաց պատերազմի եւ կամ մահաբեր թշնամոյն յարձակման մէջ:

ՄԱՆՐԱՆՈՒՐԷ ԵՒ ՉՈՒԱՐՃԱԼԻՔ
Ճիւղը մը:

Երկու բարեկամ պաշտօնակալներ Գլայտը եւ Վինդերկարէն, 1813ին Լայպցիկի պատերազմէն քիչ մը ետքը, պատերազմի դաշտին վրայէն անցած ատեննին, ծանր վերաւորած գաղիացի պաշտօնակալ մը տեսան, որ զինքը սպաննելու եւ իր խիտ ցաւոցը վերջ մը տալու կ'աղաչէր անոնց: Ասոնք թէ եւ անոր անոյցս վեճակը կը տեսնէին, բայց անիկա անգթութեան գործը մը համարելով, առանց թշուառին խնդրքը կատարելու թող տուին, եւ մտքերնին զրին որ վերաբոյժ մը փնտռեն եւ անով պաշտօնակալին օգնութեան հասնին: Բայց պաշտօնակալը տեսնելով որ խնդրքը չկատարուեցաւ, յուսահատութեամբ մէջ, անոնց վրայ զարհուրելի հայոյթութիւններ ու անէճքեր կը թափէր: — Աս դէպքէն շատ ատեն ետքը Գլայտը Ռենոսին կողմերը, հօրեղօրը այցելութիւն մ'ընել ուզելով, Վինդերկարէն բարեկամին կ'աղաչէր որ իրեն ընկերանայ: Հին հասած ատեննին երբոր Գլայտին հօրեղօրը տուր չեղան, իրարու հետ պոյտոյ մ'ընել ուզելով, քաղքի մը աւերակներուն հասան, որոնց մէջ աշտարակ մը կար որ դեռ բաւական բնակութեան կրնար ծառայել: Պայծառ լուսնայ գիշեր մըն էր, եւ որովհետեւ Գլայտին հօրեղօրը եղած այցելութենէն դեռ բան մը չէր գիտեր, եւ ասոնք ալ գիշերանց անոր այցելութիւն ընել չուզելով, եւ պատերազմի ատեն արդէն շատ գիշերներ բաց օդի մէջ անցուցած ըլլալով որոշեցին որ նոյն գիշերն աշտարակին մէջ անցը-

Իտալիային ապագայ յարաբերութեանց մէջ մեծ նշանակութիւն մը պիտի ունենայ Գալուստիոսի երկրի մասը, որովհետեւ բոլոր աս փոփոխութեանց ու պատերազմներու հոգին ինքն էր: Գալուստիոսի պաշտօնէ հրաժարելը ըստ յայտնի երեւութից կամայական չէր: Անշուշտ երեւն առջեւը դրուած է որ այլ իրեն հարկաւորութիւն չկայ, եւ Գալուստիոսի տեսնելով որ իր բաղձանքներն ու յայտերը գլուխ չէլան, հրապարակական գործունէութիւնը բոլորովին թողուց: Գալուստիոսի հրաժարելէն ետքը Արեւելէ գրքին յանձնուեցաւ որ Սարտենիայի համար պաշտօնէից դահլիճ մը շինէ, թէպէտեւ ինքն ազատական էր, բայց Նաբոլէոնին հետ ունեցած մեծ բարեկամութեանը համար անյողութիւն դժուարութեանց հանդիպեցաւ: Բայց Ռաֆայելի նոյնը գլուխ հանեց որոնց անդամներն են Լամարմորա գահերեց, Տուպորմիտա արտաքին գործոց, Ռաֆայելի ներքին գործոց, Ալիւաւա երեւմտեց, Մոնդիլիլի հասարակաց գործոց, Նիլիէիզդի արքարութեան պաշտօնէայ:

Ինչպէս Գալուստիոսը կամը, այսպէս նաեւ գրեթէ բոլոր Իտալացիք եղած խաղաղութեան վրայ ամենեւին գոհ չեն, որովհետեւ իրենց մտքը գրածը չեղաւ: Փարիզէն եկած լոբրուսն նայելով, Իտալիայի մէջ Նաբոլէոնին կենացը դաւաճանութիւն մ'ալ եղած է, բայց աս բանի մասնակից եղողը քաղաքացիական պատերազմի մէջն ըլլալով Ալաբուրի իշխանն ու Պարոն Գորոն ասոր վրայ երկպալեան հարձակում արդէնցին որ իր ծածուկ մնայ, եւ անոր ներուի: — Գարսնալ Կարիպալտին թէեւ Սարտենիա թող տարով ինք Գարդիա գնաց, բայց իրեն ազատական գունդը, ինչպէս նաեւ Գոսիանային Ռուրա զորապետին աղաւթամ գունդը զենքերնին թողուլ չեն ուզեր:

Պրուշ Գերմանիայի բոլոր զօրաց համար իրեն տրուած հրամանատարութիւնը մերժեց, եւ հիմնը զօրքը խաղաղութեան վիճակի մէջ կը խոթէ: Գերմանիա պատերազմի ասպարիզին ասանկ անյուստակի վերջ մ'ունենալուն վրայ խիստ խուժած է, եւ ապագայ մերկայից ժամանակէ մը կը վախնայ եւ կը սպասէ:

Աւստրիայի Կայսրը խաղաղութեան ստորագրելէն ետքը՝ նորէն ազատական զինուորներն վերջ տուաւ, եկած տարուան զօրածոյղին որ աս տարի պիտի ընէր, ան ալ աստ եւ այժմ թողուց: Գիրովի ժողովրդեան՝ որ ամէնքն ալ զենք առած էին հայրենիքը պաշտպանելու համար, շնորհակալ ըլլալէն ետքը, հրաման տուաւ որ ամէնքն ալ տեղերնին երթան: Իսկ զօրաց մէջէն որոնց թիւը 900 հազարէն աւելի էր, միայն ընտանեաց տէր եղողները կ'արձակէ:

Աւստրիայի այսպէս շուտով խաղաղութեան միտելուն պատճառը, արդէն մեր ընթերցողաց ալ ծանօթ պիտի ըլլայ: Ինք թէ եւ երբ պատերազմներու մէջ թշնամեաց խիստ զօրք *) մը տարով ետ քաշուեցաւ, բայց բանակը ջրուած չէր, զորութիւնը գեւ նոյն վիճակի մէջ էր ինչպէս յուսած, զինուորները (որոնք խաղաղութեան լուրը առնելով արտաքայ կարգի տիրեցան), նորէն զանուելու բորբորման մէջ էին, եւ բոլոր բանակը այնպիսի դրից մէջ էր՝ որ Գարդիացիք ամիսներով աշխատելու ըլլալին ան չորս ամիս թիւնները չէին կրնար **) առնել, եւ արդէն աս ամիսն 4ին, 5ին յառաջապահները դէպ ի վիշակաբանգա շարժած էին որ նոր պատերազմ մ'ալ տան, բայց հոն թշնամին չէին գտած, ուստի աս ամէն արարագաները յայտնի կը ցուցնեն թէ Աւստրիայի խաղաղութիւն ընելուն պատճառը բանակի մէջ պիտի չիմուենը այլ բանակէն դուրս: Կայսրը ամիսն 15ին աւստրիական ժողովրդեան տուած յայտարարութեան մէջ՝ (պատերազմի ատեն անոնց ցուցուցած բիւր հայրենասիրութեանց շնորհակալ ըլլալէն ետքը) եղած խաղաղութեան պատճառը, իր բնական դաշնակցութիւն (Պրուշէն եւ անով բոլոր Գերմանիայէն) դառն եղանակաւ խաբարած ըլլալուն կու տայ, եւ նոյն յայտարարութեան մէջ կ'ընէ թէ թշնամին

* Ամէն մէկ անգամուան Գարդիայի եւ Աւստրիայի պաշտօնական լրագիրներէ ճիշդ թիւն հասնելով, արդէն մեր լրագրոյն մէջ հրատարակած ենք, որուն մէջ կ'երեւայ թէ Գարդիային Սարտենիական բանակը, Աւստրիացոցմէ շատ աւելի մեծել եւ վերաւոր ունեցած է:

** Ինչն Նաբոլէոնի Մանուէլի առնելու համար 1796ին Յունիստէն—1797 Փետրուար ինը տոնս աշխատած է:

ինքզինքը աւելի ներողամտ եւ աւելի չափաւոր ցուցուց քան թէ մեր դաշնակիցը: Պրուշ պատերազմին սկզբանէն ի վեր ինք զինքը ուղղել եւ չուղղել, միաբան եւ անմիաբան կը ցուցնէր: Կայսրը Ապրիլի 29ին պատերազմ՝ սկսելը ժողովրդեան յայտարարութեամբ մ'իմացնելու ատեն կ'ըսէր թէ աս դաշնակցութիւն մը մէջ ասանկն չէր: Բայց չէ թէ միայն աս յայտը պատրուակելու, այլ նաեւ Պրուշին ընելու միջնորդութիւնը, Աւստրիային աւելի փնտասկար էր, քան թէ Նաբոլէոնին պահանջածը: Հիմնը՝ որ խաղաղութիւն եղաւ եւ Պրուշ գեւ միտքը դրածը գլուխ չէր հանած, Աւստրիայի նկատմամբ բռնած ծած բան արդարացիել կ'ուզէ, անոր համար Պարոն Շլայխից՝ արտաքին գործոց պաշտօնէային իր բոլոր օտար տէրութեանց քով եղած դեպքանց շրջաբերական մը հանեց որուն մէջ ինքզինք կ'արդարացիէ թէ իր միջնորդութիւնը Աւստրիայի համար, ամենեւին դժգոհ չէր: Բայց բոլոր յայտարարութեան մէջ յայտնի կ'երեւայ որ չէ թէ միայն յօգուտ Աւստրիայի բան մը չկայ, այլ եւ ոչ ալ մարդ անկէ իրեն բռնելու ընթացքը կրնայ իմանալ, որովհետեւ, ուրիշ բան չէ բայց եթէ Աւստրիային թշնամի ազգաց հետ ինչպէս են Ռուսը եւ Անգլիացիք, բռնելու ընթացքներնուն վրայ միաբանելու ճիգ մը: Բայց անկէ՝ անդիէն Ռուսն ալ կը սպաւնար, եւ յայտնի կը ցուցնէր որ Աւստրիային Իտալական երկիրներէ հրաժարելու իր բաղձանքն ալ է, նոյն եղանակաւ կը վարուէր Անգլիա ալ, եւ այսպէս եթէ որ Աւստրիա պոտիկ զոհ մ'ընէլ չուզելու ըլլար, չորս մեծ տէրութեանց եւ յեղափոխութեան մը հետ պիտի պատերազմէր: Աս մեկնութիւնը առհասարակ ծանօթ մեկնութիւնն է, բայց երկու վեհապետաց մէջ ուրիշ ինչ բաներ անցած ըլլալը գեւ չենք գիտեր: Աս ստոյգ է որ ընդհանուր կարծիք մը ամենուն վրայ տիրած է թէ Լոմպարդիա միայն աստ եւ այժմ Աւստրիայէն բաժնուած է եւ շատ չ'անցնիր նորէն իրեն ամբողջացուցիչ մասը պիտի կալմէ: Եւ ասոր օրինակն արդէն առաջին Նաբոլէոնին ատենէն ունինք, 1796ին Լեպոլթիոսի խաղաղութեան Աւստրիա ի շնորհս Գարդիացոց Լոմպարդիայէն հրաժարեցաւ եւ 1815ին դաշամբը նորէն առաւ:

Գրումիլի փուրգ ամիսն 17ին գերմանական դաշնակցութեան նիստին մէջ Աւստրիա խաղաղութեան գլխաւոր կէտերը ծանոցեց, եւ զօրքն ու բերքերը խաղաղութեան վիճակ դնելու յանձնեց. նոյնպէս ամիսն 7ին Պրուշի նկատմամբ ըրած տուաւարկութիւնը (բոլոր գերմանական զօրաց վրայ վերին հրամանատարութիւնը Պրուշէ յանձնելը) ետ առաւ:

Նեպոլիոսի Էլեւետացի, զօրաց եւ նէպոլիտեցի զօրաց մէջ դժբախտաբար սխալ ըմբռնմամբ մեծ կռիւ մը բացուեցաւ: Եւ ասոր պատճառն հետեւեալն է: Քանի որ Էլեւետիայի դաւառներն իրենց սեփական կառավարութիւնը ունէին, Նեպոլիտեցի մէջ ալ ամէն մէկ Էլեւետացի գունդը իրենց դրօշին մէկ կողմը Նեպոլիտեցի զինանշանը եւ մէկալ կողմն ալ իրենց դաւառինը կը կրէին: Աս սովորութիւնը Էլեւետիային դաւառներուն միտնալէն ետքն ալ առանց միտ գրուելու կ'երթար: Էլեւետիայի դաշնակցութեան աս սովորութեան վերցուելուն հրաման դարով, երբ որ Նեպոլիտեցի տէրութիւնն ասոր վերջ տուաւ, Էլեւետացիք կարծելով որ ասով Էլեւետիայի քաղաքացի ըլլալէն դաբրեցան, իրենց դրօշը կը պահանջէին: Եւ վեցհարիւր հոգի Գաբրիոլիոնի ժողովրդով թաղաւորը կը ստիպէին: Թագաւորը հրաման տուաւ որ կամ Նեպոլիտեցի դրօշն ստիպ դաւառնան եւ կամ զենքերնին ձգելով Ճենովայի վրայէն հայրենիքնին երթան: Անոնք յամառութեամբ թէ մէկ եւ թէ մէկալ ինչպէր մեծեցին եւ յարձակողական սկսան: Խեղճերն իրենց կուրութեան զոհ եղան. մեռելոյ թիւը 40ը անցաւ, իսկ վիրաւորներուն ստուգել կրկին է: Բայց նեպոլիտեցի զօրքն ալ շատ կրէց: Ետքը Էլեւետացիք իրենց զօրանոցները քաշուեցան: Թագաւորը անմիջապէս 2000 հոգի ամենցմէ նաւու մէջ դնելով Մարսիլիայի վրայէն իրենց հայրենիքը խաւրեց: Երկրին մէջ մնացած Էլեւետացիներն ալ իրենց հաւատարմութեանը մէջ տատանելու վրայ են, եւ կ'երեւայ որ ամէնքն ալ Նեպոլիտեցի պիտի ելնէ:

Փորթուղիալի մեծափառ թագուհին ամիսն 16ին խիստ փողացաւ մը վախճանեցաւ:

ԵՌՌՌՌՍ

Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն



Թ Ի Ի 17.

1859

Բ. Հ Ա Տ Ա Ր

ՅՆՆՈՅ ԽՂԻԿԸ ԿՍՄ ԳԻՊՈՒՐԿ

Գ Լ Ո Ւ Խ Ժ .

Առաջադիպաց խոյնը :



էս գիշերանց ձեֆերապուրկին Տին ամրոցին ստորերկեայ եւ ինայութեամբ լուսաւորեալ կամարի մը տակ գաղտնի Ֆեֆէ ժողոված էր եւ Ֆեֆէ ծառաներէն չորսը զԳիպուրկ բանաէն հանեցին եւ իր շղթաներովը ան զարհուրելի կամարին տակը տարին: Եբոր Գիպուրկ ներս մտնելու ատեն դիմակաւորեալ սեւ ասպետները, սեւով պատած աթոռներու վրայ նստած տեսաւ, մուտքին վրայ կրթնեցաւ կեցաւ: Ետքը հաստատուն քայլերով յառաջ գնաց եւ ժողովոյն մէջ տեղը կենալով կը հարցընէր. «Ո՞ւր եմ»:

«Գիպուրկ, ձէսթֆալիայի սուրբ դատաստանի առջեւն ես, քու վրագ ամբաստանութիւններ կան», պատասխանեց Ֆեֆէ դատաւորներէն մէկը:

Գիպուրկ հանդարտութեամբ սեւ ասպետները կը քննէր, մէյ մ'ալ յանկարծ, կարծես թէ կայծակէ զարնուած, դողալով քանի մը քայլ ետ քաշուեցաւ:

«Տէր Աստուած», գոչեց սարսափմամբ. «անդեօք աղէկ կը տեսնեմ: Կարելի բան է. չէ նե պարզ կատակ մըն է: Ո՞՛հ. Աստուած տար թէ առանկ բան մ'ըլլար: Ի՞նչ. դուն եղբայր Յովհաննէս, դուն իմ թշնամեացս գլուխը, դուն Ֆեֆէ դատաւորաց մէջ: Չէ, չէ կարելի բան չէ, դուն ասանկ մէկը չես կրնար ըլլար: Դուն, զարհուրելի կերպարանք, որ հոն սարսափելի արիւնային դատաստանին գլուխն անցած նստած ես, մէյ մը ձայնդ լսեցոր. կ'աղաչեմ չէ մի բեր, Երկնից սիրոյն համար, ըսէ, ըսէ որ դուն իմ Յովհաննէսս չես»:

«Գիպուրկ, դժբախտութեամբ աղաչանքդ չեմ

կրնար կատարել», պատասխանեց զարհուրելի կերպարանքը: Պէտք է որ հաստատական պատասխանեմ, որովհետեւ ես Յովհաննէս ձեֆերապուրկն եմ, դուքս եւ գահատէր սուրբ Ֆեֆէ, եւ աս սուրբ պաշտօնիս մէջ ես ո՛չ քու Յովհաննէսդ եւ ո՛չ ալ բարեկամդ, այլ սուրբ արգարութեան պաշտօնեայն եմ»:

«Ո՞ր երկինք, բարերար, ամենազօր Աստուած», գոչեց Գիպուրկ զարհուրանօք. «Ինքն է: Չայնն ալ իրեն ձայնն է, եւ ինքն ալ հաստատեց թէ ան է: Նաեւ բարեկամութեան դադրելն ալ իմացուց: Ուրեմն դուն Յովհաննէս, դուն եղբայր, դուն իմ դատաւորս պիտի ըլլաս»:

Գիպուրկ խորունկ շունչ մ'առաւ եւ աչքէն արցունք մ'ինկաւ: «Յովհաննէս», ըսաւ քիչ մ'ատեն լուռ կենալէն ետքը, «ես քու վրագ բնաւ ասանկ կարծիք մ'ունեցած չէի: Քանի մը վայրկեան յառաջ ո՞վ կրնար համարձակիլ զքեզ անհաւատարիմ եւ մատնիչ համարելու. եւ եթէ որ մէկն ասանկ կարծելու ըլլար, համարձակութեամբ երեսը կը զարնէի ու կըլէի թէ անամօթ ստասաց մըն է: Քառասուն տարիէ ի վեր զքեզ իմ բարեկամն կ'անուանեմ եւ իբր եղբայրս կը սիրեմ: Աստուած՝ որ ամենագէտ է, վկայ է թէ ան ատենէն ի վեր զքեզ ինչպէս սրասնց կը սիրէի: Չես յիշեր մեր երգումը, զոր Աստուծոյ ըրած ենք իրարու հաւատարիմ մնալու համար: Ես նոյնին մինչեւ հիմակ հաւատարիմ գտնուեցայ, եւ զքեզ քանի մը վտանգներէն ազատեցի: Յովհաննէս վախցիր Աստուծմէ եւ երգմանդ հաւատարիմ եղիր: Նայէ, քու բարեկամդ ու եղբայրդ առջիկ կեցած է իր շղթաներովը, ինք անմեղ է, եւ դուն զանի կարող ես փրկել: Ուրեմն, սիրելի բարեկամ իբր անմեղութեանս պաշտպան յառաջ եկուր եւ փրկէ զես»:

«Սիրելի Գիպուրկ», կրկնեց գուքսը գողգողուն ձայնով, «դուն միշտ կը մտնաս թէ աս սուրբ տեղը դիմացդ եղողն ո՞վ է: Աս վայրկենիս մէջ ես քու Յովհաննէսդ չեմ, այլ սուրբ Ֆեֆէն գահատէրը. հոս քու բարեկամդ չեմ, այլ քու դատաւորդ, եւ աս սուրբ գահին վրայ պէտք է որ ամէն մարդկային նկատուեները մտնամ, եւ արգարութիւնն ամենայն խտութեամբ կատարեմ: Կրնաս երեւակայել, սիրելի

Գիպուրկ, իմ սրտիս մեծ ցաւը, զոր կը զգամ եթէ որ իմ սուրբ պարտքէս ստիպեալ զքեզ մահուան դատապարտելու ըլլամ,:

«Իայց Յովհաննէս, կրկնեց Գիպուրկ, «քու Արթիքրիտդ առանց դատելու անշուշտ պիտի չդատապարտես, ապա թէ ոչ, չէ թէ միայն բարեկամութեանդ այլ նոյն իսկ արդարութեանդ վրայ ալ կրնամ տարակուսիլ: Ըսէ ինծի մահուան արժանի ըլլալու Խնչ յանցանք ըրի,»:

«Ստոյգ է, սիրելի Գիպուրկ, պատասխանեց դահատէրը «որ ամբաստանելոյն խօսածներն երկայն բարակ մտիկ ընելը մեր սովորութեան եւ հիմակուան սահմանադրութեան դէմ է, ամբաստանութիւնը կը լսենք, ամբաստանողին երդում ընել կու տանք, եւ ամբաստանեալը կը դատապարտենք: Առջի երկու պայմաններն արդէն եղած են, եւ միայն վճիռը մնացած է: Բայց որովհետեւ դուն իմ բարեկամն ես, եւ ես զքեզ ազատել կը բաղձամ, անոր համար աս անգամ բացառութիւն մ'ընել կ'ուզեմ,»:

«Արեմն լսէ, սիրելի Գիպուրկ թէ զքեզ Խնչ բանի մէջ կ'ամբաստանեն: Գուն տասը ասպետաց ամիրոցներ եւ Միւնիսէնթալի արքայութիւնը կործաներ ես, վանքին ինչքերը բոլոր յափշտակեր, եւ Վերվարիոս արքան քու ձեռքդ զարկեր սպաններ ես: Սուրբ Ֆեֆէն օրինաց համաձայն այսպիսիները մահուամբ կը պատժուին: Ո՛հ, դժբախտ Գիպուրկ, Խնչպէս կ'ուզէի զքեզ ազատել եթէ կարելի ըլլար: Բայց բոլոր ժողովականք քեզի դէմ են, եւ եղած սուրբ երդում մը, ազատութեան բոլոր յոյսն անկարելի կ'ընէ,»:

«Դձուր ժողովականք սուտ կը խօսին, գոչեց քաջութեամբ Գիպուրկ. «սուտ կը խօսին որովհետեւ վրաս ասանկ յանցանքներ կը դնեն: Գուն ալ դիտես Յովհաննէս որ աս յանցանքներն անամօթ ստեր են,»:

«Ստոր վրայ մրմնալ եւ ընդհանուր տժգոհութիւն մը լսուեցաւ: «Սուրբ Ֆեֆէն նախատեց,» գոչեցին բանի մը բերաններ «Մահուան տասնպատիկ արժանի եղաւ,» գոչեցին միւսները:

«Գահատէրն իղմէ իմ անձիս պաշտպանութիւնը պահանջեց,» կրկնեց Գիպուրկ, «ուրեմն իմ համառօտ պաշտպանութիւնս լսեցէք,»:

«Օհո կ'ամբաստանեն թէ տասը ասպետաց ամիրոցներ քանդած եւ աւար առած ըլլամ: Ամբաստանողը կը հրաւիրեմ որ տասն ամիրոցներէն միայն մէկ հատն անուանէ,» Գիպուրկ աս ըսաւ եւ քիչ մ'ատեն պատասխանի սպասեց: Բայց որովհետեւ ամէն մարդ լուռ կեցաւ, խօսքն սկսաւ յառաջ տանիլ: «Ար լռէք, համարացք: Խնչո՞ւ չէք խօսիր, ինչո՞ւ յանցանքս երես չէք զարներ: Ի՞նչ, տկար եւ մահկանացու մարդէ մը Աստուծմէ աւելի կը վախնաք, որուն առջին սուտ պրուցեցիք եւ սուտ երգում ըրիք,»:

«Չայնդ քաջէ, անամօթ, լռէ զԱստուծ առնարդդ, պոռացին շատերը միաբերան ժողովքին մէջ:

«Կրեցէք ինծի սուրբ դատաւորներ,» կրկնեց Գիպուրկ առանց վախի. «ան ատեն կը լռեմ երբոր անձինս պաշտպանութիւնը կը լմննայ: Ես էական կիտի մը վրայ ալ զիս պաշտպանել կ'ուզեմ: Զիս յանցաւոր կը համարիք դարձեալ թէ Միւնիսէնթալին արքայութիւնը քանդած եւ Վերվարիոս արքան իմ ձեռքս մեռցուցած ըլլամ: Յառաջ գայ տեսնենք, մէջերնէդ ո՞վ որ զիս այսպիսի յանցանք յանցաւոր ամբաստանած է նէ: Թող իր ամբաստանութիւնն իմ առջեւ ալ նորոգէ,» Գիպուրկ նորէն կեցաւ:

«Ի՞նչ, նորէն կը լռէք: Մէջերնէդ մէկն ալ չի՞համարձակիր յանցանքս ցուցնելու: Բայց ի վերայ այս ամենայնի երդում ըրած էք: Գուր Գիպուրկէն վախնալու բան մը չունիք որ անդէն եւ շղթայիւք կապեալ առջեւնիդ կեցած է, եւ այսպէս սուտ յանցանքները կրկին եւ կրկին անգամ կը հաստատէք, զոր սուրբ Ֆեֆէն եւ Աստուծոյ առջին զարհուրելի երգմամբ մ'ալ հաստատած էք: Նորէն կը լռէք: Ի՞նչ, կը կարծէք որ ինծի պատասխանելու պարտական չըլլաք: Թէ որ ասանկ կը կարծէք, ան ատեն աս դատաստանական ձեւերն Խնչ բանի կը ծառայեն: Խնչո՞ւ դատի նստեր էք: Աշխարհքիս մէջ ո՞ր դատաստան առանց լսելու դատապարտելու իրաւունք ունի: Բայց դուք զիս լսեցիք, անմեղութիւնս տեսաք, եւ թէ վրաս ամենափոքր յանցանք մը չէք գտներ: Արեմն սուրբ Ֆեֆէն դատաւորը շղթաներս քակելու եւ զիս ազատ թող տալու մի դանդաղեք: Գուն Յովհաննէս, դուն բարեկամն, դուն առաջին եղիր ինծի ազատութիւնս աւետելու: Հրամայէ սա ծառայից որ շղթաներս քակեն, որ ազատութեամբ քու բաղկացող թուշիմ, եւ զքեզ իբր եղբայր կրծոցս վրայ ձնչեմ: Խնչո՞ւ կը դանդաղես, բոլոր ժողովականաց մէջ մէկը զիս ոչ յանցանքի մը պարտական ցուցուց, եւ ոչ ալ յանցանք մը հաստատեց: Տես մէյ մ'ի՞նչպէս ամենքն ալ կը լռեն, ոչ որ կը համարձակի սուտը նորէն կրկնելու: Արեմն ազատէ զիս, եւ Ախթիֆալեան դատաստանին իբր դահատէր, քու անմեղ եղբայրդ ազատ հրատարակէ,»:

«Յովհաննէս դեռ կը դանդաղիս: Գուն Արթիքրիտդ, քու անմեղ եղբայրդ դատապարտել կ'ուզես: Թշնամեացս յանցանքին մասնակից կ'ուզես ըլլալ, անոնց պէս անմեղի մ'արեամբ ձեռքդ արտակել, եղբայրասպան ըլլալ եւ ասով սուրբ Ֆեֆէն առաջակաց բոցն դարձնել կ'ուզես,»:

Ստոր վրայ Ֆեֆէն դատաւորներն երկու ձեռքերով ականջնին խփեցին եւ զարհուրելի ձայնով մը կը պոռային, «Գահատէր յանուն Աստուծոյ եւ սուրբ Ֆեֆէն կ'երդուրնցնենք զքեզ որ աս հայհոյքն վճիռը տաս,»:

Ի՞նչ ատեն դահատէրը դողդոջուն եւ մարած ոձայնով մը իր անմեղ բարեկամին վճիռը տուաւ: Գիպուրկ՝ աչքերը գետնին խոնարհեցուցած կը լսէր:

Քանի մը վայրկեան խոր լուծիւն մը տիրեց: Վերջապէս Գիպուրկ աչքերը վեր վերցուց որոնց վրայ արցունքը կը փայլէր, եւ բերանը բացաւ եւ ըսաւ.

“Աս լուրը գուցէ լաւագոյն է քան թէ խօսիլը: Մեր Փրկիչն ալ կը լուր զինքն անմեղութեամբ դատապարտած ատեննին: Բայց դժբախտութեամբ անոր համբերութիւնն ու հոգւոյ զօրութիւնը ինծի կը պակսի: ԱրովՏեաեւ առանց գլխուս մաղերը տնկուելու եւ առանց երակացս մէջ արեան շրջանը խառնակելու դատաւճուոյս որուն բերնէն գալը չեմ կրնար մտածել: Ստոյգ է մահուրնէ չեմ վախնար, դուք իսկ արդէն վկայ էք որ հարիւր անգամէն աւելի աներկիւղ անոր դիմացը ելած եմ: Բայց զիս սարսափեցընող մտածմունքն ան է որ ՅովՏաննէս՝ զոր ես իբրեւ իմ անձս կը սիրէի, իմ մատնիչս եւ սպանիչս կը լլայ: ՅովՏաննէս՝ իմ վտանգովս կեանքդ փրկած ատենս եւ քու իմ կրծոցս վրայ կոթնած շնորհակալութեան արցունք թափած եւ զիս կենացդ փրկիչը կանչած ատենդ, մաքէդ բնաւ չէր անցներ որ քու կոթՓրիտդ հիմայ սա տեղն այսպէս առջեւդ պիտի կենայ: Տես, ՅովՏաննէս, քու կոթՓրիտդ կը մեռնի, բայց քեզի չեբարկանար: Չէ, չէ իմ անմեղ արիւնս քու վրագ չգայ, Աստուած քեզի իր դատաստանին առջեւն ելած ատենդ ներէ: Աղէկ դիտեմ որ իշխանութեամբ ու պատուով կուրցած չըլլայիր, այսպիսի սարսափելի յանցանք մը չէիր գործեր: Բայց դուն դժբախտ ՅովՏաննէս մեր հին բարեկամութեան սիրոյն համար մեռնելէս յառաջ ինծի երեք բան շնորհէ:”

Լուսջինն ան ըլլայ որ խեղճ ամուսնոյս եւ մէկհատիկ որդւոյս խնայուի: Երկրորդը՝ որ իմ ծեր ծառայիս Պեննոյին աղատութիւն տրուի, մահուրնէս յառաջ ինծի հետ առանձին խօսելու: Երրորդ որ զիս մահուան պատրաստելու համար ինծի քահանայ մը խաւրուի:”

Երեք աղաչանքներն ալ ընդունելի եղան, եւ Քեֆէի ծառայից հրամայուեցաւ որ զինքը նորէն բանտ տանին եւ մէկ ժամ ետքը գլխատեն: Գիպուրկ դրան առջեւէն արտասուակից աչօք դարձաւ, նորէն մէյ մ՝ալ դահատիրոջ նայեցաւ եւ խեղճ ձայնով մը գոչեց իրեն “ՅովՏաննէս մնաս բարով, բայց դուն ինծի գէշ ըրիր: Եւ աս բանը քեզի բարերար Աստուած ներէ: Ինծի նայէ, մէկ ժամու մէջ Գուռնիկունայիդ քովն եմ: Անշուշտ ան ալ քեզի պիտի ներէ: Աստուած տայ որ գոնէ անդին իրարու հետ տեսնուինք:”

Գիպուրկ քահանայի մը ձեռք մահուան պատրաստուելէն եւ անկէ յաւիտենական կենաց հացն ընդունելէն ետքը, իր ծեր Պեննո ծառան բանտը մտաւ: Կերս մտած եւ տիրոջը ոտքն ինկած ատեն երեսին գոյնը նետած էր եւ կը գողար: Պեննո անոր ծուռկը բռնեց եւ արտասուօք կը թրջէր:

“Ո՛հ, Աստուած ողորմի, գոչեց ծեր Պեննո

քիչ մ՝ատեն լուրէն ետքը: “Սիրելի տէր, Բ՛նչ զարհուրելի բան լսեցի: Աստուած տար որ ստոյգ չըլլար: Լսեցի որ պիտի մեռնիք եղեր: Ըսէք, սիրելի տէր. ըսէք մէյ մը թէ խօսածս սուտ է: ԱրովՏեաեւ ասանկ բան մը ձեր բարեկամին տունն անկարելի է:”

“Մտք ելիր, սիրելի Պեննո, կրկնեց հանդարտութեամբ տէրը: “Քաջալերուէ եւ մտիկ ըրէ: Քու լսածդ, սիրելի Պեննո ստոյգ է: Ե՛ս ալ ժամ մ՝առաջ քու կարծիքդ ունէի, ես ալ կը կարծէի որ բարեկամիս տան մէջ ինծի ասանկ բան մը չիկրնար պատահիլ: Բայց մարդու վրայ վտահիլ չըլլար եղեր: Բարեկամս իր տան մէջ տէր չէ: Իմ վերջի անգամ հոս դալէս ետքը, աս տեղը շարագործաց բոյն եղեր է: Աս անկրօն, անաստուած եւ անխիղճ մարդիկ իմ ցմահ թշնամիներս են: Մինչեւ որ զիս ձեռքերնին չձգեցին նէ չհանգչեցան: Աս մարդիկներն իմ բարեկամս կուրցընելով իրենց ձգած եւ իմ մասնիչս ըրած են: Սիրելի եւ բարի Պեննո միտութեամբ եւ մի լար թէ որ ժամէ մը լաւագոյն կենաց անցնելու ըլլամ:”

“Մ՝ մեծազօր Աստուած, գոչեց ցաւով ծեր ծառան. “ուրեմն ձեր մեռնիլն ստոյգ է: Գուրք մեռնելու ըլլաք իմ վեճակս Բ՛նչ պիտի ըլլայ: Ո՛հ սիրելի եւ բարի տէր, թոյլ տուէք որ ես ալ ձեզի հետ մեռնիմ:”

“Լ՛ս անկարելի է, սիրելիս, պատասխանեց Գիպուրկ սրտանց շարժած: “Չէ դուն պիտի չմեռնիս, ես քեզի համար աղաչեցի որ քեզի չդպչին: Գուն՝ մահուրնէս ետքը ամրոցս վազէ եւ մահուանս լուրն իմիններուս տար:”

“Լ՛ս ծերս, ես արդէն կորածս Բ՛նչպէս աս գործքը պիտի ընեմ, կը հարցընէր Պեննո հեծկըլտալով: “Ես, սիրելի տէր ձեզմէ պիտի բաժնուիմ, ես առանձին տուն պիտի երթամ. ալ ձեզի պիտի չկրնամ ընկերանալ, ձեզի պիտի չկրնամ ծառայել: Ո՛հ տէր աս բանս չեմ կրնար ընել: Այսչափ տարիներէ ի վեր բոլորովին ձեզի հետ ապրեցայ, հիմայ ձեզմէ պիտի բաժնուիմ: Աս աշխարհքիս վրան ալ զձեզ պիտի չտեսնեմ: Ո՛հ, Տէր ալ չեմ կրնար ապրիլ: Ծեր եւ բարի ծառան աս ըսաւ եւ սկսաւ բարձրաձայն լալ:

“Բարի եւ հաւատարիմ Պեննո, կ՛ըսէր Գիպուրկ շարժած, “հանդարտէ եւ ալ մի լար: Տես մէյ մը, ինծի ալ Բ՛նչ ըրիր, բռնի աչքէս արցունք իջեցուցիր: Երեսուն տարիէ ի վեր, ասի աչացս մէջ տեսած առջի արցունքդ է: Բայց զիս յարտատուս շարժողն, սիրելի Պեննո քու հաւատարմութիւնդ, քու սէրդ է: Բարերար Աստուած քեզի փոխարէնն հատուցանէ: Բայց սիրելիս ալ մի լար, ապա թէ ոչ, ասով սիրտս աւելի կը շարժես եւ իմ հրաժեշտս աւելի կը դժուարցընես:”

“Սիրելեքք ինծի տէր, պատասխանեց Պեննո. “ալ չեմ ուզեր լալ. կուզեմ հանդարտիլ: Երկնից

եւ աստուածային Նախախնամութեան դէմ չեմ ուզեր տրանջալ, այլ քանի որ ինծի դեռ կրնաք հրամայել, կը հնազանդիմ: Բայց ի վերայ այսր ամենայնի այնպիսի մարդու մը, որ ձեր ծառայութեան մէջ ծերացած է, աս ժամուս մէջ ձեր մեռնիլը տեսնելն, եւ ընդ միշտ զձեզ թողուլն շատ խիստ ու գծուարին բան է: Երանի՛ թէ Աստուծոյն անմիջապէս տուն դարձած ըլլայինք, եւ աս աւաղակաց այրին այցելութիւն ըրած չըլլայինք: Ուրեմն աս՝ ձեր անբարեկամն է, որուն համար քանի անգամ կեանքերու նիդ վտանգի մէջ դրիք, եւ որուն վրան ամէն առթի մէջ պարծանօք կը խօսէիք: Աս ձեր անբարեկամն է որ հիւրասիրութեան իրաւունքն այսպէս անամօթ եղանակաւ աւրեց, զձեզ մատնեց, եւ նաեւ արեան դատաստանին ձեռքը տուաւ: Բարեկամաց հետ աւսանկ վարմունք կ'ըլլայ: Աս բանս մարդկութիւն է: Ղեփեւսպուրկ ձեզի դէմ՝ անամօթաբար վարուեցաւ եւ ձեզի Յուդայ մ'եղաւ: Ստուգիւ ձեր բարեկամութեան եւ ձեր հաւատարիմ սիրոյն անարժան գանուեցաւ,:

«Աս խօսքերն հիմայ մէկ դի թող, սիրելի Պեննո, պատասխանեց Գիպուրկ քաղցրութեամբ, «Յովհաննէս միշտ ասանկ չէր: Անի երբեմն հաւատարիմ բարեկամ եւ ազնիւ մարդ մըն էր: Չար մարդիկներ զինքն ապականեցին: Ես իրեն թողութիւն տուի, Աստուած ալ որ շատ գթած է, ան ալ անոր թողութիւն կու տայ: Հիմակ ինծի նայէ, սիրելի Պեննո, ես քեզի հարկաւոր բաներ ունիմ ըսելու, եւ ժամանակ արդէն հասնելու վրայ է,»:

«Իմ մեռնելէս ետքը դուն տուն դարձիր, եւ երբոր սիրելի ամուսինս զքեզ ողջունելէն ետքը կը հարցընէ թէ տէրդ ո՞ւր է, իրեն ասանկ պատասխանէ, «Գիպուրկ ալ չկայ եւ իր հոգին Աստուծոյ ձեռքն է,»: Ըսէ նաեւ իմ սիրելի Վերդրուտայիս որ Գիպուրկ անմեղ էր, եւ իբր այր մեռաւ, եւ մեռնելու ատեն ամուսնոյն եւ տղուն անունները կ'արտաբերէր: Թէ ամուսինս եւ թէ տղաս ինծի համար շատ պիտի լան, բայց դուն, սիրելի Պեննո դուն զիրենք մտիթարէ,»:

«Բայց ո՞հ, ես առանց իմ տիրոջ ամրոցն հասնելու ըլլամ, ինչ չարաչար ողբ պիտի պատճառեմ, կը գոչէր բարի Պեննո,»:

«Աստուած զձեզ կը զօրացընէ, պատասխանեց Գիպուրկ, որ աս հարուածը քաջութեամբ ու համբերութեամբ տանիք: Ի մասնաւորի իմ Գունոս մտիթարէ եւ ըսէ իրեն որ ինք իր ծեր մօրը նկատմամբ մտիթարութիւն ու նեցուկ ըլլալու համաձայն այր մ'ըլլայ: Թէ որ ինք միշտ առաքինի եւ քաջ կ'ըլլայ, հօրն օրհնութիւնը բնաւ վրայէն պիտի չպակսի, եւ ան ալ գիտնայ որ հօր մ'օրհնութիւնը որդւոյն տունը կը հաստատէ: Ըսէ իրեն՝ դարձեալ որ մեռնող հօրը վերջին կամքն է որ ինք բնաւ հօրը մահուան վրէժը չխնդրէ, եւ աստուածային խօսքը միշտ մտածէ որ կ'ըսէ՝ «Իմ է վրէժիդը»-ն է եւ ես

հարուցեց նոյն, Ամէն անգամ վրան վրէժիդըութեան հոգի մը գալու ըլլայ պէտք է որ ինք իրեն յաղթէ եւ թշնամեացը ներէ, ինչպէս որ հայրը մեռնելու ատեն ներեց: Եւ յիշէ ստեպ Վենարարին օրինակը որ մեռած ատենը, զինքը խաչ հանդերձու համար կ'աղօթէր: Ինք զինքը յաղթելուն վրայ, սրտին մէջ ստուգիւ մեծ ուրախութիւն պիտի զգայ, ուր որ վրէժ ինդրելովն, որովհետեւ աս գործքը քրիստոնէական գործք մը չէ. միայն դառնութիւն կրնայ ունենալ: Բաց ասկէ, սիրելի Պեննո հրաման կու տամ քեզի, որ միայն իմ տղուս եւ անկէ զատ բնաւ մէկու մը ամրոցի ճիւղին գաղանիքը չյայտնես, որովհետեւ մինչեւ հիմակ ալ իզմէ զատ միայն դուն եւ Ռուբերտ աս բանս գիտէիք: Իմ տղես յանուն հօրը խոստում մ'առ որ աս գաղանիքն միայն իր ծոցին մէջ մնայ, եւ ան ծածկուած բարեկամն այնպէս յարգէ ու պատուէ, ինչպէս որ իր հայրը կը մեծարէր, եւ պատրաստ ըլլայ անոր ապահովութիւնն ու կեանքը, ինչքովն ու արեամբը պաշտպանելու: Ըսէ նաեւ իրեն որ աս նկատմամբ ամէն բան իմ բերդապահէս կրնայ տեղեկանալ, որուն ես իմ ձեռնագրովս ալ ամէն բան յանձնած եմ: Սիրելի Պեննո աս ամէն բան հաւատարմութեամբ պիտի կատարես,»:

«Ամէն բան, սիրելի տէր, ամէն բան, ինչ որ ինծի յանձնեցիք նէ կը կատարեմ, պատասխանեց Պեննո:

Ըսոր վրայ բանտի դուռը բացուեցաւ եւ երկու Գեօրջի ծառաներ ներս մտան որ ազնիւ Գիպուրկը մահուան տանին: Ասոնցմէ մէկը ժանգոտած բանալու գուռ մը բացաւ միւսն ալ աղօտ կանթեղով մը ներս մտաւ: Ասոնք Գիպուրկին ալ նշան ըրին որ ներս գայ: Գիպուրկ քաջութեամբ եւ հաստատուն քայլերով, իբր թէ քնանալու սենեակը կ'երթայ, ներս մտաւ: Խղնջած եւ նեղ սանդղէ մը վար իջան: Քսանուեթը աստիճան վար իջնալէն ետքը, վարն ամէն մէկ քայլերինն, կամարկերու տակ խիստ արձագանգ կու տար: Իսկ ծեր Պեննոն, ճիւղին մը պէս տօգունած եւ երկու կողմը տատանելով ետեւնէն կ'երթար: Վարը նորէն ժանգոտած երկրթէ գուռ մը բացուեցաւ եւ նեղ ու մութ խուց մը մտան: Հոն մթան մէջ կառափնարանին քով գիմակաւորեալ մը կը կենար, եւ ձեռքը ձերմակ լաթ մը կար: Եւ յառաջ եկաւ ու գատապարտեալին երկընցուց որ անով աչքը կապեն:

«Չէ, չէ, ըսաւ Գիպուրկ հանդարտութեամբ. «Ես մահը շատ անգամ տեսած եմ եւ անկէ չեմ զարհուրիր,»:

Ըսոր վրայ իր հաւատարիմ Պեննոյն վերջի համբոյրը տուաւ եւ նորէն իր ամուսնոյն ու որդւոյն բարեւ յանձնեց: Ետքը ծունր դրաւ եւ ջերմեռանդութեամբ «Հայր մեր, մ'ըսաւ: Պեննո ալ միտեղ կ'աղօթէր: Ետքը ծառաներէն մէկուն դառնալով ըսաւ «Յովհաննէս գբօին ըսէ որ իր բարեկամն իրեն չիբարկանար, այլ իր մշտատեւ սէրը շարունակելով, լաւաղոյն կենաց կը փոխադրուի,»:

կը խնդրէր: Խորհրդանոցին բացուած առջի տարին, Գա-
վուր պատգամուար ընտրուեցաւ, առ տարին թէեւ շատ
առիթներ ունեցաւ բայց իր գործունէութիւնը չչուցուց:
Բայց 1849ին խորհրդանոցին մէջ՝ երբոր կենդանի, աջա-
կողմեան եւ ձախակողմեան (կղերց եւ ազատականաց)
կողմնակցութեան վրայ զօրացաւ, խորհրդանոցին մէջ Գա-
վուրին ազդեցութիւնն աւելցաւ, եւ 1849ին՝ խորհրդա-
նոցը՝ Աւստրիային խողաղութեան պահանջումները, երբոր
անօգնական ընդունիլ չէր ուզէր՝ լուծուեցաւ: Ան առենը
տ'Աձեւելոյ մարզէզը զԳալուր դահլիճի մէջ խոթեց: Ար-
տաւի որ՝ տ'Աձեւելոյ զԳալուր իրը Սանդա Ռոզային յաջորդ,
վիկտոր Էմմանուէլին առաջարկած առենը, թագաւորն
բտա՛ ըլլայ: «Աս մարդն ամէն բանի մէջ պիտի մտնէ»: Աս
բտածին՝ կատարեալ գլուխ ելած ըլլան արդէն զիտներ:

Սայոգ է որ նոյն առեն անմիջապէս Գալուր ինքզինք
չուցուց, որովհետեւ ի սկզբան վաճառականութեան
պաշտօնարանին թերթակար ձեռք առած էր, բայց ինքն էր
որ խորհրդանոցին երկու ծայրերն իրարու հետ միացնելով,
դահլիճին հաստատուն նեցուկ մը շինեց: 1851ին ելեւմտից
պաշտօնեայ ալ եղաւ: Աս պաշտօնին համար մեծ կարողու-
թիւն, փորձ եւ գործունէութիւն ունեցող մէկը պէտք էր:
Սարտինիա՝ հազիւ թէ քաղաքական եւ անտեսական կե-
նաց թմուրթեանն արթնցած էր, այնպիսի պատերազմի
բռնուեցաւ, որ երկրին զօրութիւնն ու հարստութիւնը
փճացուց, եւ սրպէս զի Սարտինիա՝ Էւրոպայի տէրու-
թեանց նկատմամբ ունեցած յարբերութիւնը չկորսնցներ,
առ մեծ վերքը պէտք էր բժշկել, եւ մեծ գործունէութիւն
յուցընէր: Գալուր առ նկատմամբ ամէն կարելի ճիգն բրաւ:
Երկրին ազատ վաճառականութեան օգնեց, ծամբաներ եւ
երկաթուղիներ շինեց, գրացի տէրութեանց հետ վաճա-
ռականական դաշնակցութիւններ բրաւ:

Գալուրին բռնած ընթացքը, խորհրդանոցի մէջ
մեծ ընդունելութիւն գտաւ, ասով իրեն պէս ազատական
ընկերները՝ անենական աջ կողմն անցնելու սկսան: Իբր հոն
հասաւ որ դահլիճը կառավարող երկու անձիքը, Գալուր
եւ տ'Աձեւելոյ, խորհրդանոցին մէջ ամէն մէկն իր կողմնա-
կցութիւնն ունէր, եւ հետզհետեւ ելեւմտից պաշտօնեին
կողմնակցութիւնը, պաշտօնից դահլիճից կողմնակցու-
թեանն աւելի շատնալով, դահլիճին մէջ՝ տարածայնութիւն
մտաւ որ Գալուրին դուրս ելլելովը (1852ին սկիզբը) լու-
ծուեցաւ:

Գահլիճը անով զօրաւոր նեցուկ մը կորսնցուց, եւ
նոյն աարի Հոկտեմբերի մէջ լուծուելու պարտաւորեցաւ:
Ըստ արտաքին մէկ պատճառն ալ քահանայապետական
աթոռոյն հետ՝ եկեղեցական ընչից նկատմամբ եղած տա-
րածայնութիւնն էր: Թագաւորը կը տատամներ կը մնար, եւ
չէր զիտեր թէ տէրութեան զեկն որուն ձեռքը՝ յանձնէ.
պահպանողական կողմնակցութեանն ոչ որ կը համարձակէր՝
այսպիսի առեն, առանց տէրութեան բռնած ընթացքէն
մեծապէս խտորելու դահլիճ մը կազմելու: Թագաւորը
զԳալուր նորէն ձեռք առնուլ պատշաճ տեսաւ: Գալուր
նոր դահլիճ մը շինեց եւ նոյնին դահլիճից ըլլալով՝ ելեւմտ-
տից գործողութիւնն ալ վրան առաւ: Ինչ որ վիկտոր
Էմմանուէլ ի սկզբան Գալուրին համար բտած էր, նոյնը
հիմայ վերջի ծայրն հասաւ: Գալուր կուր չէ թէ միայն
դահլիճին հոգին, այլ նոյն իսկ դահլիճն էր: Իր առջի ճիգն
ան էր որ խորհրդանոցի կողմնակցութիւնները միացնելով

ժողովուրդեան վրայ վերնադուռութիւն ստանայ: Սկսաւ ալ
յառաջ երթալ եւ այնպիսի բաներու ձեռք գարկաւ՝ որոնց
իր նախորդները բնաւ ետեւէն չէին ինկած: Թէ եւ քա-
հանայապետն ու եկեղեցականները դէմ կը դնէին, բայց
անոնց խօսածներուն ահանջ չկատարելով, եկեղեցական ինչ-
քերը ծախեց: Եւ որովհետեւ իր մտադրութիւնը ուրիշ
նպատակներու ուղղած էր, անոր համար իր բռնած ըն-
թացքը կատարեալ գլուխ հանելը թող տուաւ:

1848ին, Սարտինիայի՝ Իտալիայի՝ նկատմամբ ունե-
ցած դիտաւորութիւնը, որովհետեւ պարագայ չլիւծ եւ անկէ
եաքն ալ՝ Նովարայի դէպքովը ծածկուած մնացած էր,
Գալուրին ձեռքով նորէն կենդանութիւն առաւ: Աս դի-
տաւորութեամբ՝ յայտնի էր որ իր նպատակին հասնելու
առջի ճիգը՝ Աւստրիային ձեռքէն Լոնդարտիան յափրշտա-
կել էր, զոր երկայն մտածելով, եւ հաստատուն քայլե-
րով յառաջ երթալով բաները կ'եփէր: Աս վախճանին
հասնելու համար տ'Աձեւելոյ Մարգէղին սկիզբը՝ որ էր
զաղղեական ազդեցութիւնը Իտալիային վրայէն հանել մեր-
ժեց: Գալուր «օտարականները», Իտալիայէն մերժել կ'ը-
տէր նէ միայն Գերմանացիները կ'իմանար: Իսկ Գաղղիայի-
ները ներս կանչելով, հայրենիքը զաղղեական դաւառ մ'ը-
նելու վտանգի մէջ դնելով, հազար տարիէ ի վեր Իտա-
լիայի մէջ տիրած, եւ զէջ հետեւութիւններ յառաջ բե-
րած քաղաքականութեան կը հետեւէր:

Սարտինիա արեւելեան պատերազմի մէջ անօգուտ
մասնակցութեամբը, երկրին մեծ զոհեր յառաջ բերաւ, բայց
արեւմտեան տէրութեանց հետ կապուեցաւ եւ Փարիզի
մէջ մեծ տէրութեանց հետ ժողովքի մտնելով փոխարի-
նութիւն մը գտաւ: Հոն նորէն «Իտալիական խնդիրը», յու-
ղել ուղեց, հոն խնդիրը յառաջ շեղնաց: Բայց ինք անկէ
անմիջապէս ետքը սկսաւ Ալեքսանտրիան զօրացնել, կամայ
կամայ Գաղղիային հետ բանը եփել, Աւստրիայի դէմ
ուպառնալ: Ասով վերջապէս հիմնական պատերազմը ծա-
գեցաւ, բայց զանազան պատճառաց համար ինք հրաժա-
րեցաւ:

Գալուր կամն իր կերպարանքովը իբր հանգարտա-
բարոյ եւ քաղցր վարմունք ունեցող քաղաքացի մը կը
ստորագրուի, բայց երբեմն երբեմն իր ծածուկ եւ հեռ-
գնական ծիծաղը, արհամարհատիչ նշան կու տայ: Իբր ծար-
տարախօս չոր է, բայց արտաքայ կարգի անկեղծ եւ կուռե-
լու պատրաստ:

ՌՈՎԱՆԳԱԿՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐԱՆԵՍՏԻՑ

Մարտագիտութեան վրայ:

Մարտագիտութիւն (tactique) բնուի կ'իմացուի, պա-
տերազմ մղելու արուեստը, որն որ չէ թէ միայն շատ մեծ ծա-
նօթութիւն կամ գիտութիւն, հապա նաեւ առողջ միտք,
ուղիղ դատաստան, արաւքոյ կարգի արտեսութիւն ու հաս-
տատուն քաջարտութիւն կ'ենթադրէ:

Պատերազմը, կամ Յարձակողական կ'ըլլայ եւ կամ
Պաշտպանողական, Օգնիչ եւ կամ Քաղաքական պատերազմ:

Յարձակողական պատերազմն ան առեն կ'ըլլայ, երբոր ազգի
մը պատինն ու իրաւունքը, նոյնքը բռնաբարող կամ բռնա-
բարելու սպառնացող ազգին դէմ կը պաշտպանուի: Պաշտպա-
նողական պատերազմն մէջ թշնամոյն յարձակումը ետ կը մղուի
ու հայրենիքն անոր դէմ կը պաշտպանուի: Օգնիչ պատերազմն
ան ժամանակ կ'ըլլայ, երբ որ պատերազմի մէջ նեղ մտած
դրացի բարեկամ ազգին օգնական զօրք կը խաւրուի, կամ զանի-

կայ պաշտպաններու համար թշնամոյն երկրին վրայ յարձակում կը ըլլաւ ի շնորհս բարեկամ ազգին: Իսկ շառաւիղի պատերազմէ երկրի մը ամենէն մեծ խարաղանն ու դժբախտութիւնն է. ինչու որ պատերազմը մի եւ նոյն երկրին կամ քաղքին քաղաքացեաց մէջն է:

Աղէկ սպարապետ մը պէտք է ամէն բանէն յառաջ իր ու թշնամոյն զինուորական զօրութիւնը ճիշդ ճանչնայ գիտնայ իրարու հետ կշռելու համար: Եթէ իր գլխաւոր զօրութիւնը ձիաւորաց վրայ կը կայանայ, ան ատեն պէտք է որ դաշտային ու բաց կողմերն ընտրէ զանոնք ճակատեցրնելու համար. իսկ եթէ իր գլխաւոր կարողութիւնը հետեւակաց վրայ է, ան ատեն ասոնց համար ալ յետեւային կողմերը, կիրճերը եւ այլն պէտք է ընտրէ: Երբ որ մէկ կողման զօրքը բազմաթիւ ու քաջ է, անոր հակառակ թշնամոյնը տկար, նորաժողով զօրքէ բազմաթիւ, եւ կամ երկայն ատեն անզօրմ կենարով անզօր եղած, ան ատեն կը նայուի որ պատերազմ մըուի, իսկ եթէ հակառակն է նէ ան ատեն պատերազմէն ետ կենարու կը ջանացուի: Ասոր համար սպասով դիւր մը, ամուր անցք կամ կիրճ մը կ'ընտրեն, միայն թշնամոյն յառաջ դառն արգիլելը բաւական կը սեպեն, ու կը ջանան ասով ատեն զատարկելու ու պատեհ ժամանակի սպասելու: Թշնամոյն կը շրջապատեն, ու անոր բանակին մօտ գտնուած աղէկ բարձրաւանդակներն ու դիրքերը կը բռնեն, ու անոր պաշարը եւ այլն կը կարեն: Բաց ակից պատեհներու մէջ կը մնան ու ամենեւին անհաւասար զօրութեամբ պատերազմ չեն ընէր, ու ամէն տեսակ միջոցներ ու պատերազմական հնարքներ կը գործածեն:

Սպարապետ մը պէտք է նաեւ պատերազմի սպարելի եղած երկիրը ճանչնայ. ուստի ասոր համար այլ եւ այլ իմաստուն պաշտօնակալներու հրամանատարութեամբ փոքր զօրաբաժիններ կը խաւրէ, որ երթան նոյն երկիրը աղէկ մը քննեն ճանչնան ու անոր վրայ տեղեկութիւն բերեն: Աս տեղեկութիւնն անհրաժեշտ հարկաւոր է, երբ որ ուղուի բանակ մը իր թնդանութեանը, պարէնօն ու բեռնակիր անասնոց ճարակով կարճ ու յարգարեաց ճամբէ մը յառաջ ամսիլ որովհետեւ պէտք է գետերը, առուներն եւ ուրիշ ջրերը աղէկ գիտնայ, որոնց վրայէն որ զօրքը պիտ'որ անցնի, ինչպէս նաեւ անտառներն ու կիրճերը. աս տեղեկութեամբ ու ծանօթութեամբ սպարապետը կարող կ'ըլլայ իր զօրքն այնպիսի տեղ մը բանակեցնել կամ զետեղել, ուր թէ մարդիկներն ու թէ անասուններն իրենց պարէնը գտնեն. դարձեալ այնպիսի գիւրբի մէջ պէտք է գտնուիլ, որ կարող ըլլայ օգնական զօրք առնուիլ, ու թշնամի զօրաբաժիններուն զիսուսը բանակին հետ միանալը արգիլել. իր զօրքը պէտք է այլ եւ այլ զօրաբաժիններու բաժնել, ու պատերազմի համար յարմար գետին մ'ընտրել, ու շարունակ թշնամին անհանգիստ ընելու ի վիճակի ըլլալ: Կայն ծանօթութիւններով տեղեկ կ'ըլլայ նոյն երկրին ինչպիսի ցորեն, ճարակ, բնակիչք, պաճար եւ այլն ունենալուն, եւ թէ սոյլ ու գրաստ ունի՞ զօրաց պարէնը հոգայու ու զանոնք փոխադրելու համար:

Սպարապետ մը պէտք է ճշդիւ գիտնայ, թէ իր զօրքը ինչպիսի պարէնի հարկաւորութիւն ունի, ամէն մէկ զուտը որ բաւ օրէ որչափ հաց, խոտ եւ այլն կ'ուզէ:

Սպարապետ մը պէտք է նաեւ գիտնայ հարկաւոր ուղեմամբերը, զոր օրինակ թնդանութեանը, զնոյակներուն, սուսերուն, վառօդի եւ այլն թիւն ու չափը, որոնք հարկաւոր են պատերազմ մը մղելու, պաշարման ձեռք դարձնելու եւ այլն, համար:

Օտք կամ բանակ (armee) բնկով կ'իմացուի, շատ մը զօրաբաժիններու գումարութիւնը, որոնք հետեւակ ու ձիաւոր զօրքէ կը բաղկանան, իրենց հարկաւոր թնդանութեանը ու կազմածներով, եւ ամէն մէկն ալ իրենց առանձին հրամանատարն ունի, որն որ իրենց ընկու շարժումներն ու գործողութիւնները կ'իմացնէ:

Հետեւակազօրաց գունդ մը (un regiment d'infanterie) երեք կամ չորս խումբէ (bataillon) կը բաղկանայ, ամէն մէկ խումբն ալ դարձեալ ութը վաշտ (compagnie) ունի: որոնց ամէն մէկը 60—100 հոգի ունի: Պատերազմի ատեն աս թիւերը կը շատան:

Չիաւորաց գունդ մը (un regiment de cavalerie) երեք միջեւ չորս վաշտ (escadron) կը բաղկանայ, եւ ասոնց ամէն մէկն ալ չորս հեծելաց վաշտ (une compagnie de cavalerie) կը կազմուի, որոնց ամէն մէկը 50—80 հոգի ունի:

Չէրքերն ասոնք են. Պատրուգաւոր հրացան, Սուխ, Սուր, Ատրճանակ, Թնդանութ ու Սանդ:

Հակառակող (camp) բնկով կ'իմացուի, բաց դաշտի վրայ տեղ մը, ուր զօրքը կրնայ ճակատ յարգարել ու խել մ'ատեն կենալ: Արդ աւորեալ ճակատող մը, բաւական մեծ ճակատ (front) (այսինքն առջեւի կողմն) պէտք է ունենալ, ճակատ յարգարելու ու ըստ պատշաճի զօրաց պէտպէս շարժում տարու համար:

Հակառակողը նոյնպէս հարկաւոր խորածորները պէտք է ունենալ գնդերը ժողվելու ու ճակատի յարգարելու համար: Հակառոր (այսինքն գնդերուն առջեւի կողմը) պէտք է աղէկ պատասպարուած ըլլալ, այսինքն պէտք է հոն գետ կամ ճակին մը եւ կամ ուրիշ արգելք մ'ըլլալ թշնամոյն յարձակման դէմ: Կանե կողերը կամ (թեւերը) այսինքն երկու կողմերը, պէտք են թշնամոյն յարձակման դէմ ինչ եւ իցէ արգելքներով ամբարցուած ըլլալ: Գարձեալ ճակատակողը պէտք է ամէն տեսակ իրիկուն իր հարկաւոր պարէնն ունենալ, ու մօտ տեղերը ջուր, փայտ ու ձիերուն համար ճարակ պէտք է գտնուիլ:

Մարտ կամ պատերազմ (bataille) բնկով կ'իմացուի երկու թշնամի բանակներուն, հետեւակ, ձիաւոր, թնդանութաւ ձիգ զօրաց, իրարու գիմաց դալը, զարնուիլը իրար շարքելու, բաժնելու ու ի փախուստ աճապարել տարու համար: Արդայն պատերազմ ան կ'ընուի, որուն մէջ մէկ կողմը կատարեալ յաղթութիւն կ'ընէ, այնպէս որ թշնամոյն բոլոր զօրաբաժինները ջարդուած, լուծուած ու վնասուած պատերազմի դաշտը թողուլ փախչելու կը ստիպուին: Ասոր հակառակ եթէ միմակ հետեւակազօրը կամ ձիաւոր զօրքը յարձակում ընէ իսկ զօրաց մեծ մասն անոր մտանակցութիւն չունենայ, ան ատեն ասիկա կռիւ (engagement) կ'անուանուի:

Ե Ր Ր Ք Ի Ր Տ Ե Ր

Նոր օղակներ մը.

Համալուրի լրագիրը, Շրէյքին քաղքէն Ռուսոյի Հոկէն հետեւեալ թուղթն ընդունեցաւ:

- «Երկրին բոլոր բնակչացը:
- Աստուծոյ օգնութեամբը յաղոցուցի ան գիւտը, զոր մինչեւ հիմայ բոլոր աշխարհք ետեւէ ինկած էր. ըստ օգնաստման է, որն որ ամէն մարդ գործնականապէս կրնայ գործածել աւանց հոյ, աւանց կազի կամ որպիսի եւ իցէ եղանակաւ օրապարիկ լեցնելով. աս նաւը շատ գիւտը կը կատարուի, բնուած, փորձուած եւ կատարելագործուած է: Այլ որ ծիծաղելով, գիւտը կը ցնցէ, իրական ճշմարտութիւնը զայն պիտի ամէն կասկածներէն կը բժշկէ: Իմ օգնաստուցս էական յատկութիւնները հետեւեալներն են. 1. Ամէն տեղ աւանց արուեստական մեծ գիւտարութեան, գեղեցիկ ձեւով եւ աղէկ նիւթէ, մէկ հոգւոյ համար 300 իւլտր, կը շինեմ: 2. Կատու վեր ելլելուն, ինչպէս նաեւ անոր աղատ շարժմանց համար, մէջը եղող մարմնաւոր ոյժ մը տարու հարկաւորութիւն չունի: 3. Օրանասու ամէն ուղղութիւն գիւտը կրնայ բռնել, ի բաց աւեալ միայն գէպի ետ սուր անկիւնական շարժումը: 4. Ասով ճանապարհորդը որչափ կ'ուզէ կրնայ բարձրանայ, եւ ամէն վայրկեան երբ որ ուզէ կրնայ իջնայ, նորէն ելլել, ինչպէս եւ որչափ անգամ որ կ'ուզէ: 5. Խիստ հոյալ երբ որ օդի վրայ ճամբայ ընողը զգոյշ եւ աչալուրջ կը գտնուի ամենեւին վտանգաւոր չեղար, եւ ասով ի վիճակի կ'ըլլայ այնչափ ատեն որչափ որ հետը կերակուր ունի, ճամբայ ընելու: 6. Ամենեւին թուշու չինմաներ, այլ ճիշդ եւ նկարագրական մտօք, օդոյ մէջ ճամբորդութիւն ընելու նաւ մըն է: Ինչեւ հիմակ աս նկատմամբ եղած գիւտերը նախանձեխ չէին, իմ գիւտս ալ գիւտաւ ճրատաւ բակի չէմ ուզեր, այլ հասարակութեան կը դիմեմ, եւ կը

յուսամ որ մարդկային կենաց ասանկ օգտակար գիտի համար
ինձի ձեռք կ'երկրնցնէ որ նոյնը գործածուածեան հանձմ,
այնպէս որ թէ որ իմ գիտիս մէջ վերջիչեալ պայմանները
անթերի գտնուին, իմ մինչև հիմակ ըրած գրամոց մեծ զօհին
գիմացը փոխարէն մ'ընդունիմ:

Խորշուի (արե- զարծեւ-ն) դեմ միջոց.

Արեւուն աս ջերմութեան մէջ հին սովորութիւն մը
ամենուն միտքը ձգել կ'ուզէր: Պէտք է ամէն առտու անոյ
թերթ մը կտրել եւ գիտարկին մէջը դնել, որ արեւուն խիստ
ջերմութիւնը կը զովացնէ եւ խորշակահարութիւնը կ'արգիլէ:

Ֆիշ ասեկներ

Խովա (Ամերիկայի մէջ) շատ գէշ ատեններ են, ոչ որ
գործելու բան ունի եւ ոչ որ բան մը կը վաստկի: Սայլէր
մեռելութեանը, լրագիրներու մէջ դառն տրտունջ կ'ընէ որ
ատենները շատ գէշ են, որովհետեւ գործելու բան չունի, եւ
թէ մեռնող չկայ: Թէեւ քաղքին մէջ 9000 մարդ կայ, բայց
ինք բոլոր Մայիս ամսեան մէջ, միայն մէկ գերեզման փորած է:
Ժամանակները նոյն իսկ մեռնելու համար գէշ են եղեր:

Հսկայ յրագիր

Նոր Խորզ վերջի ատենները հսկայ լրագիր մ'էրու որ
մինչև հիմակ երաժները գերազանցեց, որովհետեւ աս թերթին
մեծութիւնը գերազանցելի (պէտքով) սեղանին մեծութիւնն ունի,
8 1/2 ոտնաչափ երկայն եւ 6 ոտնաչափ լայն է: Աս լրագրին
անունն է «Տէ Էլէ-Գէ-Էլէ-Էլէ Գո-որ-Է-Էլէ Գո-որ-Է-Էլէ-Էլէ» (The
Muminodet Quodrupel Constellation), եւ 8 մեծ երես ամէն
մէկը 13 սիւն ունի, որոնց երկայնութիւնը 48 մատնաչափ է:
Թուղթն անանկ հաստ ու տեւողական է, (500 հատը երեք
կենդանար կը կշռէ) որ երկայն ատեն կրնայ գործածուիլ,
"որովհետեւ աս թերթը 100 տարին մէկ անգամ կ'ելլէ": Ասոր
վրայ, առջի թիւն ի լոյս հանելու համար չորս շաբաթ քառասուն
հոգի անդալար աշխատեցաւ: Արժէքը 50 ասորի է, եւ զար-
դարուն ծածկով մ'աշխարհքիս ամէն կողմը խաբուեցաւ:
Գծբխտութեամբ միայն 28,000 օրինակ տպուած է:

Շուրկ/տոյ.

Նոր հնարուած ու պատերազմի մէջ նաւեր ջարդելու եւ
ընկղմելու համար սահմանուած մեքենայի մը վրայ, որն որ Շ-
ֆէրայ (Steam Ram Սթիմ Բեմ) անուն առաւ. Գոյն լրագրին
ասանկ կը գրէ. "Թե որ նոր Շոգելայը իբրեւ օգտակար ու
գործածուելու գիւտ մ'ըլլալը հաստատուելու ըլլայ, նոր ա-
տեններս շինուած այնչափ ընտիր ընտիր պատերազմական նա-
ւերը փոքր ու սղորմելի նաւակներու կարգը պիտ'որ խնայարհին
իջնան: Երեւակայնքը ջրոյ մէջ լողացող կրակէն ու գնդակ-
ներէն վախ չունեցող հրէշք մը, որն որ իր լայնկողէն հարիւր-
լիարեան գունդեր դուրս կը ցած կ'եցընէ, որոնք վեց անգղի-
ական մղոն հեռուէն կը թռչին, շողոյ զօրութեամբ ինչպէս որ
կ'ուզէ կը քալէ՝ կը դառնայ կը գործէ, ու ջրի վրայ շոգեով կամ
առաջաստով գաղղը ամէն նաւ ու նաւակ կը ծակէ կը կտորէ
ու կ'ընկղմէ: Հոս երեւակայական գործուոյ կամ ցնորեալ
մեքենայի մը վրայ չենք խօսիր: Աս նոր գիւտը թերեւս մեր ա-
մէն յուսացած մեծամեծ գործքերը կատարելու կարող չըլլայ,
ի վերայ սոյր ամենայն իր շինութիւնը կը շարունակուի ու՝
ինչպէս կը լուրնք՝ գալ տարի Զուլիս ամսոյն մէջ ջուրը պիտ'որ
ձգուի: Աս գարհուրելի կործանիչ մեքենան ամէն վտանգներէն
ու վնասներէն կամ քայքայուելու վտանգն ազատ պիտ'որ ըլլայ
կ'ըսուի, թէպէտ եւ գունդեր իր կողերը մտնեն, որ եւ աա-
րակուսե՞ք է, թէպէտ եւ առջեւի ու ետեւի կողմերը կտոր կտոր
ըլլան ու բոլոր շինուածքն իբր մերկ ու անձեւ նաւու կմախք մը
աչաց տեսնուի, սակայն եւ այնպէս նաւը իր ընթացքին ու շար-
ժուածքին մէջ ամենեւին չիխաբանուիր ու իր զօրութիւնն ա-
մենեւին չիկործանուեր: Եւս՝ կ'ըսուի թէ եւ Շոգելայը
թնդանութեամբ գործելու կամ թնդանութեան գունդերն ար-
ջակելու տեղ՝ ինք իր մարմնով նաւու մը վրայ վաղելու եւ զար-
նուելու ըլլայ՝ ձակատող նաւ մը երեք վայրկենի մէջ կը ծակէ,

կը խորտակէ ու կ'ընկղմէ. անանկ որ մեր հիմնական պատրաստ
ըլլող բոլոր նաւատորմըր մէկ ու կէս ժամու մէջ ջուրդ ու
բուրդ կրնայ ընել ջնջել: Այսպէս կը նկարագրեն մեզի աս նա-
րագիւտ գարհուրելի մեքենան, անանկ որ եթէ ամէն բուռած
ները ստոյգ ու իրօք կատարուելու ըլլան կրնանք հարցընել՝
թէ Ալ Էնչ օգուտ պիտի ընեն մեզի մեր յաղթանդամ՝ եւսա-
յորի նաւերը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՕԳՈՍՏՈՍԻ 7.

Եւրոպայի մէջ խաղաղութիւնը ամէն տեղ արերու վրայ է:
Տէրութիւնները զգած մեքենաները խաղաղցնելու համար, ամէն
ճիգն ի գործ կը դնեն. պատերազմի յիշատակ զարթուցանող
բաները կը վերցընեն, բանակները զինաթափ կ'ընեն եւ հայրե-
նիքին կը խաբեն, խաղաղար տեսարաններն ու լրագիրները կը
խափանեն. եւ մեր յոյսը հետզհետէ կ'աւելնայ որ թէեւ հա-
րիւր տարուան չըլլայ գոնէ վեց ամսուան ապահով խաղաղու-
թիւն ունինք: Եւ որովհետեւ աս քանի մը տարիներու մէջ
Գաղղիա պատրաստուելու առաջին եղած էր, անոր համար զե-
նաթափ ըլլալու առջի քայլը Գաղղիան առնելը զարմանալի
բան մը չէ: Գաղղիա Ռենոսին քովէրը պատրաստած բանակն
ալ լուծեց:

Անցեալ շաբաթ իրերն աս վիճակի մէջ չէին: Անգղե-
այի լրագիրները Լուդ. Նարսիսը գետնէ գետին կը դարնէինք.
Մանիթօր ալ անոնց նոյն ոճով կը պատասխանէր: Բայց իրերը
չուսով փոխուեցան եւ խաղաղ վիճակի մէջ մասն: Բերսինի
կոմսը Լանտոնէն Փարիզ դառնալով, երբոր Անգղիայի խաղա-
ղութեան ապահովացուցումը բերաւ, աս ամէն շփոթութիւն
ները դադարեցան:

Յուլիսի վերջերը կրնայ միայն գիւտնաբերու օրեր համա-
րուել: Ան օրերը ձեռքերնիս անցածն ուրիշ բաներ չէին բայց
եթէ արձանագիրներ, շրջաբերականներ եւ ծանուցումներ: Պրու-
շի տերութիւնը իր ութը արձանագիրները հրատարակելով կ'ը-
զէր ցուցընէլ որ ինք ամենեւին միտք չունէր՝ աւստրիական
սահմաններուն վրայ փոփոխութիւն ընել տալու, բայց կրնան
ընել որ աս արձանագիրներով ուղղակի ապացոյց մը չէր կրնար,
բայց անուղղակի կրնար ունենալ: Գաշնակցաց Մինչիոյ գետն
անցնելէն ետքը, Պրուշ գետ իրեն եւ Գերմանիայի վտանգ չի-
կայ համարելովը, պէտք ենք լուել, որ՝ որովհետեւ նոյն ատենը
Լոմպարտիա թշնամեաց ձեռքն էր, Պրուշ՝ Աւստրիայի երկրին
մէկ մասին իրմէ զատուելուն վրայ բնաւ հոգ չունէր:

Բայց հիմայ Գերմանիայի տէրութեանց իրարու հետ
ներքին կապակցութեան մեծ ծիգ մը կայ: Պաւերայի մէջ
թաղաւորին գաշխափութեան արուած պատասխանը՝ Գեր-
մանիայի միութեան բաղձանքին յայտարար մըն էր: Նոյն բազ-
ձանքը կը տիրէ Միւնխեն, Կոթա եւ ուրիշ քաղաքներ:

ԻՈՒՍԿԻՍ ԳԵՆ արժամանակեայ կառավարութիւնը կը
շարունակէ: Բայց հաւանական կ'երեւայ թէ ամսոյս 6ին Չիւ-
րիս երկու տէրութեանց մէջ ըլլալու խօսակցութիւնները,
իրերուն վիճակը պիտի փոխեն: Նորագոյն լրերուն նայելով,
Գաղղիա կ'երեւայ որ Գոսկանայի եւ Մոսնայի իշխանները
նորէն տեղերին պիտի հաստատէ: Իսկ իշխանները գաղղիական
կազմապարի վրայ սահմանագրութիւն մը ձուլելով՝ ժողովրդեան
տալու ամենեւին միտք չունին:

ԳՈՍԿԱՆԱՅԻ ՄԵԾ ԳԵՐՈՅԻՆ Ի ՀՆՈՐՀՍ ՈՐԳԱՆՑ ՏՐԱԺԱՐԵԼՈՒ
ԸՐԸՐ ԳԵՆ ԿԱՇՏՈՆՈՒԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ չունեցաւ:

ՀՈՍՈՎՈՅ ՔՈՏԱՆԱՅԱԿԵՐ, իտալական գաշնակցութեան
պատուոյ գահերիցութիւնն ընդունելու եւ իր իրկրին մէջ նոր-
գութիւններ ընելու միտած կ'երեւայ: Բայց աս պատիւն ընդու-
ներուն՝ պաշտօնական յայտարարութիւնը ան ատեն պիտի
ըլլայ, երբոր գաշնակցութիւնը կը կազմուի կը լըննայ եւ ինքն
ալ ինչ յանձն առնելը կը գիտնայ:

Իսկ գաշնակցութեան կերպաւորումը Չիւրիսի խօսա-
կցութիւններէն ետքը, եւրոպական մեծ տէրութեանց գետա-
նաժողովը պիտի սրոջէ:



ԵՐԽՄԱՊԱՍ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 18.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր

ՅԱՆՈՑ ԽՂԻԿԸ ԿԱՐ ԳԻՊՈՒՐԿ

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա .

Խղձմուսնաց խոյժ :



ա հոսան գատապարտութիւնը Գիպուրկ ընդունելէն եւ ֆեֆէ ծառաներէն տարուելէն ետքը գաղտնի ֆեֆէ ժողովքը լուծուեցաւ : Գատաորները կարծես թէ երկրի վայ նոյն գիշերը մեծ յաղթութիւն մ'ըրած ըլլան՝ աթոռներն ուրախութեամբ ձգելով ելան :

«Վերջապէս սուրբ ֆեֆէ ամենէն վտանգաւոր թշնամին հզօր Գիպուրկն ալ, մեջ տեղէն վերցուեցաւ,» կ'ըսէր իւրաքանչիւր իր ընկերին :

Գիպուրկն սպաննողները բարձրաձայն ուրախութիւններով ան սրահը դարձան ուր քիչ մ'առաջ կ'ուտէին ու կը խմէին : Եթէ որ մեջերսին մեկհատիկ յարկերի ասպետ մը գտնուելու ըլլար, պէտք էր որ հաստատէր թէ խեղճ Գիպուրկին մահն իրենց մեծ եւ ամենամեծ նախատիւն է : Հոն նորէն սեղանի նստեցան, գաւաթները Վեֆելյուպուրկին ներքնատան մէջ գտնուած լաւագոյն գինիներով լեցուցին, եւ սուրբ ֆեֆէն եւ անոր գատաորացը «կեցցէ», կը գոչէին : Ուրախութիւնն երթալով կ'աւելնար եւ աղաղակը կ'աճէր : Ասպետաց մեծ սրահը ցնծութեան եւ գաւաթներու իրարու զարնուելու ձայներէն կը հնչէր : Եւ մի եւ նոյն ատեն Գիպուրկի արիւնը, մարտիրոսի մը արեան պէս կը վաղէր :

Յովհաննէս աս գինեղ ուրախութեան մեջ անանկ նստած էր, ինչպէս կրնայ նստիլ չարագործ մը որ քիչ մը վերջը իր գատաորին առջեւն ելելով, անկէ գատապարտութեան վճիռը պիտի ընդունի : Ի սկզբան ինք իրեն բռնութիւն ընել կ'ուզէր եւ կը ջանար որ ուրիշներուն պէս ուրախ ըլլայ, բայց չէր յաջողեր : Գիպուրկին վերջին խօսքերը, «Յովհաննէս

դուն ինձի հետ գէշ վարուեցար», միշտ ականջները կը հնչէին : Իրեն անանկ կու գար որ անոր գլուխը կայնին տակ դնելը կը տեսնէ, եւ մտնելու ատեն իրմէ կը լսէ . «Յովհաննէս ես քեզի կը ներեմ», : Նոյն իսկ գաւաթին մէջն եղած կարմիր գինին իրեն ծխող արեան պէս կու գար : Կուրծքին մէջ կարծես թէ թունաւոր օձ մը կը խաղար, եւ սիրտը փոկտելու եւ արիւնը թունաւորելու կը ջանար : Եւ ասի արթնցած խիղձմանքն էր :

Արբոր Յովհաննէս համը եւ միւսներուն ուրախութեան անմասն էր, մեկալներն սկսան իրեն հետ իյնալ : Ասոնցմէ չարագոյններն էին Հենիկո Վալտեր եւ Հուկո Պլումենաւ դքսերը :

Լեւոնը : Ե՛՛յ . Յովհաննէս քիթդ բերանդ ծռելն Բնչ պիտի ըլլայ : Ի՞նչ ունիս, հիւսանդ ես : Գինի խմէ, պարպէ գաւաթդ, խմէ որ ուրախ ըլլաս :

Վերբերբը : Հաւտացէք որ մեր գահատէրն անանկ կ'երեւայ իբր թէ Գիպուրկին տեղն ինք պիտի մտնի :

Վերբերբը : Թող տուէք, ապաշխարութեան եօթը սաղմոսները կը զըուցէ, հա՛, հա՛, հա՛ :

Չորբերբը : Օգուտ մը չունի : Աւելի աղէկ կ'ըլլայ Յովհաննէս, եթէ որ մտքիդ մէջէն աղմուկը դուրս հանես եւ զուարճութեանդ նայելու ըլլաս ինչպէս մենք ուրախ զուարթ կը զուարճանանք : Ստոյգ կ'ըսեմ՝ որ աս գիշեր ուրախութիւն ընելու մեծ պատճառ ունինք : Մէջ տեղէն վերցուողը մեր գլխաւոր թշնամիներէն մէկը չէր մի : Անոր համար, սիրելի եղբայր, խմէ, խմէ որ զուարթանաս :

Հինգերբերբը : Հո՛, հո՛ . Յովհաննէս զուարթ եղիւր, զուարթ : Ո՛ւր կ'աճապարես : Ի՞նչ, մեր դեղեցիկ ընկերութիւնը թողնու կ'ուզես :

Վեցերբերբը : Թող, բանդ նայէ :

Նօթերբերբը : Կ'երգնում ընկեր, որ անոր հեռանալովը մեր ընկերութիւնն աւելի պիտի զուարթանայ :

Ութերբերբը : Արդէն կերպարանքէն յայտնի է որ խիղճն անհանգարա է : Բայց ան ալ ստոյգ է որ Գիպուրկին խօսքերը, մինչեւ սիրտը թափանցեցին : Մեր ժողովքին մէջ Բնչպէս անվախ եւ արի կը կենար, եւ զմեզ իր խօսքերովն Բնչպէս կ'ամօջընէր : Ստոյգն ըսելու համար միայն Գիպուրկ մը կրնար ասանկ խօսիլ :

Իններորդը: Պէտք եմ խոստովանիլ որ որչափ որ զԳիպուրկ կ'ատեմ, աս գիշեր անոր վրայ զարմացայ մնացի: Բոլոր ասպետաց մէջ միայն մէկ Տատիկ Գիպուրկ կայ:

Տասներորդը: Ախոսս որ զինքը սուրբ Գեօէի մէջ չկրցանք շահիլ: Գիպուրկ Գեօէին զօրաւոր նեցուկը կրնար ըլլալ:

Տասնութերորդը: Բայց պէտք էր որ անի իր խիստ սկիզբները մէկ գի թողուր. ապա թէ ոչ՝ մեզի համար շատ խղճմտանքաւոր կ'ըլլար:

Տասուերկուերորդը: Գուցէ զինքը նաեւ Յովհաննէս քոյն պէս ալ կրնայինք գործածել:

Շարքերը Թաթաւ: ԶԳիպուրկ՝ ոչ երբեք: Որովհետեւ անոր պէս յամառ մարդ աշխարհքիս մէջ չկայ:

Ասոր վրայ գաւաթները նորէն լեցուեցան եւ քաջութեամբ պարպուեցան: Զուարթ Տիւրերը, առանց Տիւրատիրոջ՝ կէս ժամու չափ ալ գինւով զեղխելէն ետքը, Գեօէի ծառայ մը ներս մտաւ եւ բարձր ձայնիւ Գիպուրկին մահն աւետեց:

«Կէպի յաւիտենականութիւն երջանիկ ճամբորդութիւն մը, գոչեց անաստուած Հեննիկս Ալալտէքը, եւ լեցուն գաւաթ մը վեր վերցուց. «ընկերք Գիպուրկին կենացը համար զարնենք, որովհետեւ անդիի աշխարհք, մեզի ալ վտանգաւոր չէ: Իրեն համար՝ ստոյգ է քանի մ'արցունք պիտի թափի, եւ ի մասնաւորի կայսրը շատ պիտի ցաւի, բայց բան չկայ: Գիպուրկ քաջ ասպետ մը, մանաւանդ թէ գերմանական ասպետաց ծաղիկն էր: Եւ նոյն իսկ անոր համար պէտք էր որ մեռնէր: Թէ որ ինք մեզի համար՝ ինչպէս ուրիշ հաղարաւոր ասպետներ, անտարբեր ըլլար, իրեն մազին ալ դպչող չէր ըլլար: Հիմայ մենք Պիղատոսին պէս ձեռքերնիս լուանք, եւ Աեֆելսպուրկին ըսենք՝ ինչպէս քահանայապետը Յուդային համար ըսաւ «Գո՛ւ գիտես», որովհետեւ ինք զանի մատնեց: Ինք զանի մահուան դատաւարտեց: Աս անպիտանին պէս կը մտածէին եւ կը խօսէին միւսներն ալ: Աս ժողովքը, ստուգիւ սրիկաներու ժողովք մըն էր: Եւ որովհետեւ Աեֆելսպուրկ չէր ելեցաւ, իւրաքանչիւր իր ձին պատրաստել տուաւ, եւ առանց Տիւրատիրոջմէ հրաժեշտ առնելու, նոր ոճրով մ'ալ պղծեալ, ամրոցի դռնէն դուրս ձիավարելով, ամէն մարդ իր բնակութեանը դարձաւ:

Աոյն գիշերն օդը թէեւ պայծառ բայց շատ պաղ գիշեր մըն էր, Տիւրատիրոջ հովը գաղանի պէս կը մանչէր եւ Աեֆելսպուրկին աղեղնաձեւ անցքերուն մէջէն կը սլէր: Իսկ հոն ուր որ քիչ մ'առաջ գինարբեցողաց ուրախութիւն էր, հիմայ գերեզմանատան հանգարտութիւն մը կը տիրէր: Եւ աս հանգարտութիւնը դրսի անցքերու երբեմն աս երբեմն ան խցի մէջ ոտքի շարժմամբ միայն կ'ընդմիջէր: Աս շարժումը Յովհաննէս Աեֆելսպուրկին պտտելու շարժումն էր որ անընդհատ մէկ խցէ մէկալը, մէկ գաւաթէն մէկալ դաւիթը կ'անցնէր, ամէն տեղ

հանգիստ կը փնտռէր բայց տեղ մ'ալ չէր գտներ: Ինչպէս որ Վայէն եղբայրասպանութենէն ետքը խղճի անհանգարտութենէ չարչարուելով անտաներու մէջ կը թափառէր, այսպէս ալ Աեֆելսպուրկը խղճմտանաց զարհուրանքէն դողալով՝ ամրոցին ամէն կողմը կը պտրտէր: Հովն երթալով կը սաստկանար, մրրիկն կը գազանանար, բայց Յովհաննէսին կրծոցը մէջ եղած անհանգստութիւնն անկէ շատ աւելի էր:

Չառաներէն ոչ որ կ'երեւար, ամէն մէկը զարհուրած՝ տիրոջմէն կը փախէր. որովհետեւ ըստ պատահման ձեռքն եկածը, կամ առջին ելածը կը կոտորէր կամ կը փշոէր: Իսկ ոտք ունեցողը կամ վազել կրցողն իրմէ չորս ոտքը կը փախէր:

Յովհաննէս վերջապէս իր քնանալու խուցն ասպախեցաւ: Բայց նաեւ աս հանգարտ խցի մէջն ալ իր զարհուրած խղճմտանքը միատեղ մտաւ: Պատահանին քովը գնաց եւ սառած պատուհանին վրայ իր կրակ դարձած երեսը կրթընցելով կը զովանար: Օդը որչափ որ պաղ էր նէ, իրեն համար ամէն տեղ խիստ տաք կու գար: Գրօի պաղ օդով զովանալու համար պատուհանին մէկ փեղկը բացաւ: Բարձր ամրոցին վրայէն երկու աչքերը վարը դաշտին մէջ կը պտրտընէր, բայց կապոյտ երկնից սքանչելի տեսարանին բնաւ միտ չէր դնէր: Երկնից վրայ փայլող միլիոնաւոր աստեղաց եւ արծաթափայլ գեղեցիկ լուսնին աչքը դարձընելով նայելու՝ կարծես թէ արժանի չէր սեպեր: Աստեղադարձ երկինքն իր բոլոր փառաւորութեամբը, որ ամէն բարեպաշտ սրտերն իրեն քաշել սովոր էր, Յովհաննէսին համար աւաղի անապատ մըն էր: Աչքն ուր որ կը դարձընէր, Գիպուրկին արիւնալից կերպարանքն աչքին առջեւը կու գար: Եւ կը կարծէր որ ամէն մէկ առարկայ զարհուրելի եղանակաւ մ' իրեն կը դռչէր, «Յովհաննէս դուն ինձի դէմ չարիք ըրիր»:

«Մ Աթֆրիտ, Աթֆրիտ, դադրէ զիս հալածելէն», գոչեց Յովհաննէս իր սարսափման մէջ եւ խցին մէջ անհանգարտութեամբ վեր վար կը վաղէր: «Բայց ես իբր սուրբ Գեօէին գահատէրը, կրնայի արդեօք այլապէս ընել: Իմ խիստ պարտքս կատարելու ստիպուած չէի: Ես չէ, ես չէ, այլ իմ դժբախտ յարաբերութիւնս է Գիպուրկին մահուան պատճառը»:

«Յովհաննէս դուն ինձի դէմ չարիք ըրիր», գոչեց նորէն գաղտնի եւ զարհուրելի ձայն մը: Ինք փուճտեղ իր յանցանքը ջատագովելու, եւ արթնցած խիղճը հանգարտելու կը ջանար: Անբերելի զօրութիւն մը զինքը գրաւած էր, եւ բոլոր անգամօքը վրայ մահացու անձեռութիւն կը տիրէր: Բոլորովին պարտասեւալ բաղկածոսին վրայ ինկաւ եւ քանի մը վայրկենի չափ անզգայ մնաց: Աուրօքը քիչ մը խողաղցաւ եւ եռացած արիւնը երակացը մէջ քիչ մը հանգարտութեամբ շրջան ընելու սկսաւ: Աչքը բացաւ եւ իր հայեցուածն ակամայ իւզանկար պատկերի մը վրայ ինկաւ, որ պատէն կախուած էր՝ եւ լուսնոյ լուսովը պայծառ կը լուսաւորուէր: Աս

պատկերը վարպետ մարդու մը գործք էր, եւ ան սրտաշարժ դէպքը կը ներկայացնէր, որուն մէջ Գիպուրկի իր Յովհաննէս բարեկամը, արիւնային պատերազմի մը մէջ մահուանէ կ'աղատէր: Կոթփրիտ քարի մը վրայ նստած էր, իսկ Յովհաննէս գետնի վրայ գլուխը Կոթփրիտին գիրկը կը հանգչեցնէր: Կոթփրիտ վարչամակով մը, Յովհաննէսին լեթեւ վէրքը կը պատէր, եւ երկու աչուքները արտասուօք լեցուած էին:

Յովհաննէսին նայուածքն աս պատկերին վրայ սեւեռեալ մնացին: Միտքը կակղացաւ եւ աչքերն արտասուօք լեցուեցան: Իր միտքը աղնուական խորհուրդներով գրաւեցաւ, եւ քիչ մ'ատեն պատերազմի դաշտը փոխադրուեցաւ: Կոթփրիտին հեզ ձայնն ականջը կը հնչէր որով զինքը կը մոխթարէր ու կ'ըսէր «Միրելի Յովհաննէս հանգարտէ, վէրքդ վտանգաւոր չէ, եւ ազատած ես, եւ նորէն իմն ես»,:

«Ո՛ր իմ Կոթփրիտս, իմ եղբայրս եւ իմ ազատիչս», գոչեց Յովհաննէս յափշտակութեանը մէջ եւ բազուկները տարածելով բարեկամը գրկել կ'ուզէր: Բայց բազուկները ջղաձգութեամբ իր կուրծքը գրկեցին: Միտքը հետզհետէ անցեալէն ներկային դարձաւ: Այնպէս կու գար իրեն իբր լեթ քաղցր երազէ մը կ'արթննայ, բայց արցունքներն հեղեղիպէս անդադար պտերէն վար կը վազէին:

«Այսպէս նստած էր ան աղնուականը նոյն տեղ, այսպէս կեցած էի ես ալ իր ոտիցը քով, եւ գլուխս անոր գիրկը հանգուցած էի, եւ ինք իմ վէրքս կը պատէր: Ո՛հ, ան աղնուական հոգին, զիս ազատելու համար, առանց իր սեփական կեանքը մտածելու լծնամեաց մէջ յարձակած էր: Եւ զիս ազատելէն ետքը, ծունր դնելով ինչպէս բաղկատարած շորհակալ կ'ըլլար Աստուծոյ աս գործքին յաջողութեան համար: Վերջապէս ուրախութեան արցունք թափելով զիս գրկեց ու ըսաւ, «Ի՜նչք Աստուծոյ, Յովհաննէսս նորէն ստացայ»,: Ես նոյն ատեն ինչպէս տարբեր մարդ էի: Ես նոյն ատեն իմ Կոթփրիտս սրտանց եւ հաւատարմութեամբ կը սիրէի, եւ սրտանց ալ կարող էի աղօթել: Իսկ հիմայ . . . ո՛հ, հիմայ միայն զարհուրանօք կարող եմ անոր վրայ մտածել: Իսկ աղօթել շատանցուրնէ ի վեր արդէն անկարող եմ: Տէր Աստուած, ի՜նչ եղաւ ինձի ան ատենէն ի վեր: Ես իմ Կոթփրիտիս մատնիչն ու սպանիչը պիտի ըլլամ եղեր: Ի՜նչ անդնդոց մէջ ինկեր եմ: Ո՛հ, այս աստիճանի խորն իջնալ չէի կարծեր: Կոթփրիտ երեկ տունս եկաւ, ինք գեռ նոյն հին եւ ջերմաջերմ բարեկամն էր, իսկ ես սրտիս մէջ սատանայ մը կը կրէի, ինք ինձի անկասկած վստահ եղաւ, իսկ ես իր վստահութիւնն անամօթաբար չարաչար գործածեցի, եւ բարեկամութեամբ զինքը մատնեցի: Անամօթ Յովհաննէս աս ըրածդ զգուշի բան էր, դուն քու Կոթփրիտ բարեկամիդ հետ գէշ վարուեցար: Աս վայրկենիս մէջ արտասուքն աւելի շտոցան, շատ տարիներէ ի վեր առաջին զղջման արտասուք էին:

«Ի՜նչ արտասուքս, զղջումս ի՜նչ օգուտ ունին լեթ որ վերջապէս լծող տամ որ Կոթփրիտս մեռնի: Չէ քանի որ երկինք Աստուած մը կայ, ինք իմ տանս մէջ, իմ մասնութեամբս պիտի չմեռնի, ես պէտք եմ եւ կ'ուզեմ զինքը փրկել»,:

«Ի՜նչ ինչպէս կրնամ եւ պէտք եմ փրկել: Ես սուրբ Ֆեֆէն իբր գահատէր անձամբ իրեն վճիռը կտրեցի, ինչպէս կրնամ նոյնը նորէն ետ առնուլ: Ֆեֆէն դատաւորներն ինչ կ'ըսեն: Բայց ըսեն ինչ որ կ'ուզեն»,: Աս խորհուրդով խցին մէջ ճեպով մը վեր վար կը պտըտէր: Երբեմն կակուղ երբեմն գազանացեալ զգածմունք կ'ունենար, երբեմն կ'աղօթէր, երբեմն կը հայհոյէր: Ներսի դին խոսվութեան ու պլայլութեան մէջ էր: Վերջապէս աներեւոյթ պահապան հրեշտակի մը բարի ազգամանցը կը հետեւէր:

«Ի՜նչ որ ըլլայ նէ ըլլայ, կ'ուզեմ եւ պէտք եմ որ Կոթփրիտս փրկեմ», գոչեց եւ նորէն ան սրտաշարժ պատկերին նայեցաւ: «Շնորհակալ կ'ըլլամ քեզի, բարեկամութեան պահապան ոգիս, որ ինձի վերջին անգամ մ'ալ ազգարարութիւն կ'ընես, որ ես մարդկութեան հրեշ մը, զգուշ մը չըլլամ: Կ'ուզեմ ազգամանցը հետեւիլ, որովհետեւ գիտեմ որ բարի են: Բաւական որ ձեռքերս բարեկամիս արեամբը չարատաւորեմ, գլուխս ինչ որ պիտի գայ նէ գայ: Կոթփրիտ պէտք է որ ազատի, եւ աս ազատութեան համար ստացուածքս ու կիանքս զոհելու պատրաստ եմ»,:

Աս աղնուական առաջադրութեամբ, ածապարելով քնանալու խցէն դուրս ելաւ: Բայց դրան քով Ֆեֆէի ծառայ մը հանդիպեցաւ: Յովհաննէս խիստ եղանակաւ մը «Սերաստիանոս ո՛ր կ'երթաս», կ'ըսէր. «Եկ ո՛ր զիս բանտը, Գիպուրկին տար. ես անձամբ իրեն ազատութիւնն աւետել կ'ուզեմ»: — Ի՜նչ կայ, ինչ ո՛ր կը դողաս»,:

«Ո՛հ տէր, տէր իմ, շատ ուշ է», պատասխանեց Սերաստիանոս դողալով:

«Ի՜նչ շատ ուշ», պոռաց Յովհաննէս բարկութեամբ: «Ձիս Գիպուրկին տար կ'ըսեմ»,:

«Տէր ներեցէք ինձի», պատասխանեց Սերաստիանոս, «աս խորհուրդն ինչ ո՛ր քիչ մ'առաջ մտքերն իդ չեկաւ: Հիմայ շատ ուշ է, խեղճ Գիպուրկին արդէն մէկալ աշխարհք փոխադրուեցաւ»,:

«Սուտ կը խօսիս լծուան զքեզ», կը գոռար Յովհաննէս իր ծառային. «սուտ կ'ըսես կ'ըսեմ. Կոթփրիտ գեռ մեռած չէ, եւ պէտք չէ որ մեռած ըլլայ, պէտք է որ գեռ կենդանի ըլլայ, որովհետեւ զանի փրկել կ'ուզեմ: Սերաստիան շուտ ըրէ, ինձի իր բանտը ցուցուր»,:

Աս վայրկենիս մէջ երկրորդ ծառայ մ'ալ եկաւ եւ խորին յարգութիւն ընելէն ետքն ըսաւ, «Տէր, ձեր ամենահպատակ ծառան հրամանիդ ի գործ դրաւ, բայց աս անգամ սրտի մեծ ցաւով: Բարի Գիպուրկ յանձնեց որ ձեզի ներէն իմացնեմ, եւ

ինք ձեզի իր անսահման սէրը շարունակելով մեռաւ: Ինք ստուգիւ քաջ ասպետ մըն էր,:

Մատային աս բանս խօսած ատենը, Յովհաննէս քար դարձած էր, պրկունքները կը դողային, աչքերը կրակ կը ցայտեցընէին, եւ արիւնը երակացը մէջ կ'եռար:

«Ո՛հ դժոխք, ո՛ սատանայ», կը գոչէր փրփրացած բերնովը. «վայ ձեզի, չարագործներ, դուք զիս իմ կոթփրիտիս սպաննողն ըրիք,»: Սուրը քաշեց եւ բազկովն օդոյ մէջ անանկ կը ճօճացնէր որ ծառայից ականջներուն կը սլէր: Երկու ծառաներն ալ ծունր գրին եւ ձեռքերնին տարածած թողութիւն կը խընդրէին, որովհետեւ ամէն վայրկեան գլուխնին մարմնէն բաժնուելու վախ կար:

«Վայ ձեզի», գոչեց նորէն գաղանացած ձայնով մը. «սուրս ձեր արեամբը կարմիր պիտի ներկեմ», եւ աչքերս ձեր պատառ պատառ եղած մարմնովը յափեցընել կ'ուզեմ,»:

Աս խօսքերով եւ զարհուրելի սպառնալեզր սանդղէն վար իջաւ եւ սեղանատունը մտաւ ուր ժամ մը յառաջ ասպետները գինեով կը զեղխէին: Եւ երբոր սրահն ու սեղանը պարապ գտաւ, գաղանի պէս սփռեցր զետինը կը զարնէր եւ զարհուրելի հայհոյութիւններ եւ անէծքներ բերնէն դուրս կը թափէր: Ձեռքի սուրը ճօճացընելով վար վաղեց եւ երբոր ամրոցին գաւիթն հասաւ, կերկերածայն կը պոռար, «Մարդին, Լորէնց շուտով համետած ձի մը, շուտով, շուտով կ'ըսեմ, չէ նէ ձեր գլխոյն սկաւառակը երկու կը ձեղքեմ,»:

Մարդին ու Լորէնց ախոռը վազեցին եւ ամենէն առջի լաւագոյն ձին որչափ կըցան շուտով պատրաստեցին: Բայց ձին ո՛չ որ կ'ուզէր կատղած տիրոջն առջին ամսիլ, որովհետեւ մերկ սրոյն բռնի ակնածութիւն մը կ'ընէին: Բայց որովհետեւ տէրերնին երթալով կը կատղէր եւ կը պոռար, հարկ էր որ մէկը տանէր: Լորէնց որ աւելի սրտոտ էր, պատրաստուած ձին տիրոջը տարաւ: Բայց երբոր տիրոջը սուրը շատ անգամ ականջացը բոլորտիքը ճօճալով կը սլէր, սիրտը կորսնցուց: Աչքը սրոյն վրան էր, եւ ամէն մէկ ճօճման երբեմն գլուխն երբեմն մարմինը կը զգուշացնէր: Մահուան քրտինքն արդէն ճակատը պատած էր:

«Փանօք քեզ Աստուած», գոչեց վերջապէս խորունկ շունչ մ'աննելով, երբոր դուքըր ձին վազընելով ամրոցէն դուրս ելաւ: «Փանօք Աստուծոյ որ գլուխս դեռ վրաս է: Բայց Մարդին, դուն մեր տէրն երբեմն այսպէս կատղած տեսած ունիս: Գլուխս ինչ ըլլալիքը չէի գիտեր: Այնպէս կը վախնայի ու կը դողայի իբր թէ պատերազմի մէջ եղած ըլլամ,»:

Մարդին. Աստուած պահէ դժբախտութեամբ ճամբուն վրայ գտնուողը: Ինծի մնայ նէ ես չէի ուզեր գանուել:

Լորէնց: Բայց աս զարհուրելի եղանակաւ գա-

ղանանալն ու կատղելն ինչ պիտի ըլլայ: Ամրոցին մէջ մինչեւ կէս գիշեր ուրախութիւն ու զուարճութիւն էր, իսկ հիմակ որ հիւրերը գացին տէրերնիս կատաղութենէ զատ բան չունի: Այսպէս ուշ եւ առանձին ուր կը ձիավարէ, արգետօք զով կը հալածէ:

Մարդին. Այր յուսամ որ գոնէ խեղճ ծեր Պեննոն հալածելու միտք չունի: Ո՛հ, Աստուած ան խեղճին ողորմի:

Լորէնց. Անշուշտ ծեր Պեննոյին ետեւէն կ'երթայ: Իսկ թէ որ հասնելու ըլլայ խեղճին բանը բուսած է:

Մարդին. Ո՛հ, ինչպէս ցաւ է ինծի: Մեր ասպետներն անզգայ եւ անգութ մարդիկներ են: Ի սկզբան բարի Գիպուրկ դուքն սպաննեցին, իսկ հիմակ անոր խեղճ ծառային արեանը կը ծարաւին:

Լորէնց. Գիպուրկ ստուգիւ անմեղ մեռաւ: Որովհետեւ իրեն պէս յարգելի եւ ազնուական ասպետ մը, յանցաւորի կերպարանք չունէր: Գիպուրկի պէս սքանչելի ասպետ մը կենացս մէջ տեսած չեմ: Գիպուրկ ինպէս չափաւոր եւ ընտանի էր: Հոս հասած եւ ձիէն վար իջած ատենը մեզի հետ ինչ քաղցրութեամբ կը խօսէր: Իսկ իր ծեր ծառային հետ իբր եղբայր կը վարուէր: Մեղք, ախոս որ մեռցուցին: Այսպիսի ազնուական եւ ընտանի ասպետ մը դեռ պէտք էր երկայն ապրիլ: Թէ որ հիւանդութենէ մեռած ըլլար, կրնար ըսուիլ որ Աստուած ասանկ ըրաւ. բայց այսպիսի ազնուական եւ սքանչելի ասպետ մը կացնի տակ մեռնիլ, եւ նոյն իսկ իր բարեկամին տանը մէջ, ասոր ինչ ըսենք: Մարդին խօսքը մէջերնիս մնայ ասի ասպետական գործք մը չէր:

Մարդին. Այո, եղածը չար գործք մըն էր: Բայց մեր տէրն այսպիսի գործք մը չէր կրնար ընել թէ որ սեւ ասպետներն եկած եւ զինքն ստիպած չըլլային: Որովհետեւ անոնց մեր տունը յաճախելէն ի վեր մեր տէրը բոլորովին տարբեր մարդ եղաւ: Ինք յառաջ Գիպուրկին պէս հեղ եւ բարի էր: Բայց հիմակ որ աւուր վրայ խիստ եւ անգութ կ'ըլլայ: Գանի որ սեւ ասպետները մեզի գալու սկսան առանց արեան օր չ'անցնիր: Շատ դժնդակ բան է տեսնելը որ մարդիկ արիւն թափելով կը զուարճանան: Լորէնց ինծի նայէ, միայն քեզի համար ըսած ըլլամ Ֆէֆէն «սուրբ», անուն տալը շատ անպատշաճ է. ես գոնէ նոյն ասանկ անուանել չեմ ուզեր:

Լորէնց: Ես չարագոյն կը համարիմ: Բայց կամայ խօսէ, պատերն ականջ ունին: Եւ Մարդինին ականջին մօտենալով ըսաւ «Ֆէֆէ դատաւորներն ես գաղտնի աւազակներ եւ մարդասպաններ կը համարիմ, իսկ Ֆէֆէ ծառաները, դահիճներ: Թէ իրօք ըսածիս պէս է, աս գիշեր Գիպուրկին մահուամբը տեսար: Ես աս անամոթ գործքը մեր տիրոջը չեմ կրնար ներել,»:

Մարդին: Գոնէ սիրտս ասոր ուրախ է, եւ մահուան անկողնոյս մէջ ալ ուրախ պիտի ըլլայ, որ

գժբախտ Գիպուրկին վերջի առեկները մեր ազնիւ գինիներէն գաւաթ մը տուի: Բարի Գիպուրկն անշուշտ անանկ կարծած է, որ խաւրովն իր բարեկամն է: Ինչպէս կ'ուզէ նէ կարծէ, նոյն գինին անշուշտ համով եկած պիտի ըլլայ:

Ինչպէս որ աս երկու ծառայք Գէօէն վրայ կը խօսէին, նոյն եզանակաւ կը խօսուէր Գերմանիայի Ժողովրդեան մեծագոյն մասին մէջ: Բայց ամէն մարդ կը զգուշանար, որ կարծիքն յայտնի չլուցէ, որպէս զի չմտնուի:

Յովհաննէս իր երազընթաց ձիւն վրայ նեփ պէս կը թռչէր: Բայց ճամբան սխալած ըլլալն ան առեկ իմացաւ երբոր Բատերպոսնի դուռն աչքին զարկաւ: Ձին դարձընել ուղած առեկը, ձիաւոր մ'աչքին հանդիպեցաւ որ իրմէ կը փախչէր:

«Կեցի՛ր», գոչեց Աեֆեղսպուրկը գոռացող ձայնով: Բայց ձիաւորը չկեցաւ այլ կը վազէր:

«Կեցի՛ր կ'ըսեմ», որոտաց նորէն գուրբը եւ քովը հասաւ: Խեղճ ձիաւորը վար իջաւ եւ Յովհաննիսին առջեւ ծուկը դնելով կը գոչէր «Շնորհք, շնորհք ընէք տէր»:

Գուրբն ապշեցաւ մնաց երբ տեսաւ որ ան հեծեալը Գիպուրկին ծեր Պեննո ծառան էր:

«Մաք ելիր Պեննո», ըսաւ գուրբը հրամայելով, «նոր ելիր կ'ըսեմ», որովհետեւ իմ որսս դուն չես», Ըսոր վրայ Յովհաննէս ձին դարձընել կ'ուզէր, բայց ձին չէր հնազանդէր: Ար ցատքէր, կանգուն կը կենար, կից կը նետէր եւ կարծես թէ բեռը վրայէն նետել կ'ուզէր: Մէյ մ'ալ յանկարծ Պեննոյին վրան վազեց եւ գլուխն անոր ուտերուն վրայ դրաւ: «Ո՛խեղճ, սիրելի եւ բարի գորշ», կ'ըսէր Պեննո սիրտը շարժելով. «դուն դեռ զիս կը ծանչնաս, եւ դեռ բարի տէրդ կը փնտռես»:

Յովհաննէս դեռ հիմակ իմացաւ որ ձին Գիպուրկին ձին է եղեր: Ըսոր վրայ կատղելով գաղաւնի մը պէս իր ծառայից կը մրմնար եւ կը հայհոյէր: Պեննո երեսը խաչակնքեց, ձիուն վրայ ելաւ եւ կ'ուզէր յառաջ երթալ: Գրքին երազընթաց ձին ալ Պեննոյին ետեւէն երթալ կ'ուզէր, բայց Յովհաննէս մտրակն իջեցուց, ասոր վրայ ձին կողմնակի ցնցում մ'ըրաւ որով զգուրբը ճամբու մը փոսին մէջ ձգեց, որ ջրով լեցուն էր:

«Տէր Աստուած գժբախտութիւն մը», գոչեց Պեննո եւ աճապարելով ձիէն վար իջաւ, եւ դըբսոյն օգնութեան վազեց: Շատ աշխատութեամբ վերջապէս զինքն հանեց:

«Մ, երկինք, մեռած է», կը գոչէր Պեննո յայտնի վախով մը: «Աստուած իրեն ողորմի», Ըս ըսաւ, եւ բարիքրիտանէի մը պէս ծուկը դրաւ եւ իր թըշնամուցն հոգւոյն համար արօթեց: Ետքը նորէն ձի հեծնալով մերձաւոր վանք մը վազեց որ օգնութիւն գտնէ, եւ դատաւ:

Եւ որովհետեւ Պեննո տեսաւ որ իր մեռած համարած ասպետն արդէն աղահոյս ձեռք ինկած է,

իր հանդուցեալ սիրովը ձին ալ իր ձիուն քով կ'ապելով ան կողմերէն՝ որ իրեն համար ան աստիճանի զարհուրելի եղած էին, փախաւ:

Պէտ'որ շարունակուի:

Ա Ե Ր Ա Ր Հ Ա Բ Բ Ա Մ Ա Ն

Հիւսիսային բեւեռական ծովը ֆրանքլինը փնտռելու ճամբորդութիւններ:

Ամէն մարդ գիտէ հռչակաւոր ֆրանքլինին հիւսիսային բեւեռին մօտ ըրած գժբախտ ճամբորդութիւնը, որուն նպատակն էր հիւսիսային արեւմտեան նաւագնացութեան, կամ լաւ եւս ըսելու համար Եւրոպայէն՝ Ամերիկայի եղբրը շոշափելով դէպ ի Ասիա նաւագնացութեան ճամբայ մը գտնել: Աս երեւելի նաւագետը, իր նաւերովը անհետ ըլլալէն վեր Անգղիայէն ու Ամերիկայէն զանազան ճամբորդութիւններ եղան աս նաւերը գտնելու համար, որոնք որչափ որ իրենց նպատակին չկրցան հասնիլ նէ ալ, մէկալ կողմնէն աշխարհագրական գիտութեան համար շատ օգտակար հետեւութիւններ ունեցան եւ ի մասնաւորի ապացոյցներ յառաջ բերին համոզելու թէ ճամբով եղող բեւեռական (ծովածոցի) հոսանքը միեակնայն ճանով կտորը չէ հօգաւ բոլոր հիւսիսային բեւեռին բոլորովը կը պտրտի, եւ թէ ամենէն վերի լայնութեան աստիճանին մէջ սառուցէ ազատ ծով մը կայ:

Մովածոցի հոսանքը, որն որ ծովու հոսանքներէն ամենէն մեծերէն մէկն է Հեպրիտեան կղզիներուն հիւսիսային կողմէն եւ հիւսիսային հրուանգանին ու Շիլիգակրկին մէջտեղէն անցնելով, սառուցեալ ծով կը մտնէ, եւ ասանկով որովհետեւ աս հոսանքը ապք գօտիէ (Մեքսիկայի ծովածոցէն) կու դայ Անգլիայի ու Նորվեգիայի ծովերը ջրին բարեխառնութիւնը ոչ սակաւ կը մեղմացնէ: Աս հոսանքը ասիէ ետքը Ռուսի ծովերը շոշափելով Պերինկի ճամբուն առջեւէն կ'անցնի եւ Մաք-Քլուրի, Պերրօի ճամբաներէն եւ անոնց քով եղող ճամբաներէն անցնելէն ետեւ, Պիէմա Մէթիի ճամբէն ու Ալեքսիեթիի ջրանցքէն կ'երթայ Պաֆֆինի ծոցը եւ Տէվիի ճամբան կը մտնէ եւ ասից ետքը Ամերիկայի ծովերը շոշափելով Ատլանտեան օվկիանոս կը դառնայ: Պերինկի ճամբուն անցքը շատ նեղ եւ ջուր բաւական խորունկ չըլլալուն, հոսանքը հոսից չեկրնար իր ընթացքը ընել: Ասոր համար է որ Պերինկի ճամբուն մօտերը ծովը սառուցով լեցուն է. քնու որ հոս ծովուն յատակը բարձր ըլլալով՝ եկող սառուցի կտորները գիւրաւ կ'արգելուին կը մնան ու նոյն անհետեւութ ու ճանրաշարժ սառնակղզիները կը կազմեն: Անոր համար պարագաները շատ նպատաւոր պիտ'որ ըլլան որ սառագաստաւոր նաւերը աս սառոյցներու մէջ մնացած նեղ անցքերուն մէջէն կարենան նաւարկել: Նաւարարը ասիէ քիչ մը դէպ ի հիւսիս հասածին պէս դարձեալ սառոյցները լրացող դաշտերու կերպարանքով կը տեսնէ, որոնք արեւելեան ուղղութիւն մը կ'առնուն: Ասոր ճշմարտութիւնը ոչ միայն կ'տարոնները՝ հազա նաեւ բեւեռական ծով գիտնական արշաւանք ընողներն ալ կը հաստատեն: Հետեւաբար տարակոյս չիմնար որ այսչափ երկայն առեւտրէն վեր փնտռուած հիւսիսային արեւմտեան նաւագնացութեան ճամբան շատ

աւելի նուազ դժուարութիւններով կը գտնուէր, թէ որ եղած արշաւանքները Լեւորայայէն Պաֆֆինի ծոցէն անցնելով, որ բուէ է ծովուն հոսանքին գէժ երթալով ընելու տեղ, Ալեքիսի ճամբէն գէպ ի առջին առջինին հաւատակ ուղղութեամբ բլուելու բլար: Հաստ անգամ Լապրատորի ծովեզերքը գտնուող սառնալեռներուն վրայ զննութիւններ եղան, եւ շատ անգամ Նոր Ֆունտայնի տի եւ նոյն իսկ Նոր Եորքի լայնութեան աստիճանին տակ լազացող անհետեւ թառայցներու հանդիպած են, որոնք հոն ջրին տաքութեամբն եւ օդին աղբեցութեամբը կամաց կամաց կը հալէին: Մաք Բլուար եւ Գոլիսոն իրենց հիւսիսային բեւեռն ըրած ճամբորդութեան մէջ միտ գրին, որ եթէ հակառակ հողի գէժ կուտելու հարկադրած չլայային հոսանքին ընթացքին հետեւելով շատ աւելի շատ կը նաւարկէին քան թէ անոր գէժ երթալով. ու թէ որ նաւերին շոգեւոր բլար շատ աւելի գործը կրնային տեսնել:

Արդէն ծանօթ է որ բեւեռին կողմը օրուան երկայնութիւնը, կամ որ նոյն է արեւուն ելլելէն մինչեւ մանկը վեց ամիս կը տեւէ: Աս միջոցին մէջ առջեւ երեք ամիսը արեւը ուղղահայեաց ուղղութեամբ կը բարձրանայ մինչեւ որ իր ամենէն բարձր կէտը հասնի, անկէ ետքը կամաց կամաց կը խոնարհի ու վերջապէս բոլորովին անհետ կ'ըլլայ ու վեց ամիս չ'երեւնար: Արշափ որ ճառագայթները ծուռ ալ իյնան, աս անընդհատ արեւէն յառաջ եկած տաքութիւնը կրնար բաւական ըլլալ սառուցի մեծ քանակութիւն մը հալեցնելու: Բայց որովհետեւ երկրիս ասանցքին վրայ դառնալուն պատճառաւ արեւուն դիրքը կը փոխուի եւ անոր համար ճառագայթները շարունակ ուրիշ ուղղութիւն կ'առնուն, անոր համար արեւ տեսած տեղերը միշտ միեւնոյն տաքութեան աղբեցութիւնը չեն ունենար: Ասկէ զատ անոնք, որոնք որ գէժ կը զննին այն կարծեաց, թէ արեւուն զօրութիւնը կարող ըլլայ բեւեռական ծովը նաւարկութեան բանալ, պատճառ կու տան թէ ձմերուան վեց ամսոյ մէջ ջրին ծածուկ տաքութիւնը (ինչպէս բնագէտը կ'անուանեն) դուրս կը ցնդի եւ մթնոլորտին մէջ կը կորսուի, անանկ որ աս վեց ամիսէն ետեւ երբոր արեւը նորէն կ'երեւայ, պէտք է որ նախ աս նախնութեաց ժամանակի միջոցին մէջ եղած կորուստը տեղը բերէ: Այլ աս պատճառը այնչափ տեղի չունի: Ինչու որ ծովը, ինչպէս որ շատ զննութիւններէն յայտնի է մէկ մասնաւոր խորանկութեան մը մէջ, որն որ որչափ որ բեւեռին կը մտնեցուի բնականապէս կը տարբերի 1—1½ աստիճան Ռեօմիւրի հաստատուն տաքութիւն ունի եւ երբոր ջրին երեսը կը սառի, անոր տակի ջուրը օդին աղբեցութենէն կը պաշտպանուի: Ըստ այսմ հնարաւորութիւնը կամ նաեւ հաւանակութիւնը, թէ զոնէ ամառուան վերջէ ամիսները բեւեռները սառուցէ ազատ ըլլան վերի պատճառով չեխախտի. եւ նոր եւ ի մասնաւորի Բէյն սառուցչին փորձերը աս գրութիւնը կը հաստատեն: Պարենց ծովագնացն իսկ իր 1597ին Նովայա Չեմիս եղած ատեն տուած տեղեկութեանց մէջ կ'ըսէ թէ գէպ ի հիւսիսային արեւելք ընդարձակ ու բայ ծով մը տեսած է, եւ Պարսն Արսնիկին Սիպերիա ըրած ճամբորդութեան գրքին մէջ ալ ասանկ կը գրէ. «Ընդարձակ ու անբաւ ուլիխանս մը կը տեսնէի, իրաւքնէ մեծ ու զարհուրելի, բայց մեզն համար ախար տեպ մը: Սարափելի մեծ սառուցի կտորները յաղեալ ծովուն երեսը կը լողային եւ ալերներէն գէպ ի սառնա-

դաշտի մը եզերքը՝ դիմացնիս եղած ջրանցքին առջեւ կը նետուէին: Յառաջ չեխը կրնար երթալ: Իմ հաշտիս համեմատ 70:51 հիւսիսային լայնութեան աստիճանի մէջ էինք. ու կեցած տեղերնիս 22½ գրիպապի խորանկութիւն ունէր»:

Մի եւ նոյն դիտողութիւններն ըրին նաեւ Փէնսի նաւապետն ու Սէօր Էտ. Պէլլէր Վիլքթօրիա ջրանցքին մէջ, անոր համար կարելի է որ եթէ Նովա Չեմիսայէն (ծովածոցի) հոսանքին ուղղութեամբը շոգեւորներով յառաջ երթայուի, Ֆրանքլինին նաւերուն մնացած տեղը կարող ըլլայ գտնուիլ: Ֆրանքլինը փնտռելու համար «Հուտանի ծոցի արշաւանքն», որն որ շատ ատեն չէ որ ետ դարձաւ, մինչեւ հիմակ դեռ աս տեղեկութիւնն ունինք որ նաւ մը Մանրեալ կղզւոյն եզերքը գտնուած ու կորուսած ըլլայ: Նոյն նաւուն մնացորդները մօտ տեղերը կը տեսնուին եղեր: Այստի թէ Քալիսոն եւ Օսպոն նաւապետները ինք զննրին պատրաստ հրատարակած ըլլան աս ուղղութեամբ վերջնական փորձ մ'ալ փորձելու Ֆրանքլինին արշաւանքին մնացորդները գտնելու համար:

ՉՕՐԱՎԱՐՔ ԵՒ ՔԱՂԱՔԱՔԷՏՔ
ԺԱՄԱՆԱԿԻՍ
ԳԱՆՐՈՂԷՐ ՍՊԱՐԱՊԵՏ


Փրանկիսկա Սերգէն - Գանրուպեր, դաղըլիական սպարապետը, 1809ին, Լօ նահանգին մէջ, Միւրային հայրենեաց մօտ գեղի մը մէջ ծնաւ: 1826ին Սէն Սիրի զինուորական դպրոցը մտաւ, ուր երկու տարի շատ յաջողակութիւն ցուցուց, 1828ին աշնան իբր ստորին տեղակալ ստանաւորաց 47երորդ զնոյն մէջ մտաւ, եւ 1835ին իբր տեղակալ Ալճիերի գնաց: Օրան գաւառին մէջ, ուր իր զօնը կը կենար, ինք Գլոզէլ զնդապետին, ա'Արլանժին ու Լըզանին առաջնորդութեան տակ՝ Ալպաէլ - Գատերին գէժ եղած ամէն յարձակմանց մասնակից եղաւ: Մտադարային վրայ եղած արշաւանաց մէջ, Գանրուպեր բարձր պաշտօնակալաց մտադրութիւնն իրեն ձգեց: Եւ որովհետեւ Գլեմպանին առնուելու ատենը, եւ Գաֆնայի պատերազմի մէջ եւ նաեւ ամէն տեղ ուր որ պատերազմ մը կ'ընեցաւ, Գանրուպերին վրայ եղած մեծ համարումը անխեղ հաստատուեցաւ, 1837ին գարնան հարիւրապետ եղաւ: Գանրուպերին յարձակման ատենը Գանրուպեր Գոմպ հրամանատարին քով որ մահացու վերաւորուած էր, ծնկան վրայ զնդակ մ'ընդունեցաւ: Հոգեվար Գոմպին վերջին խօսքերը, Գանրուպերը՝ Վալէ սպարապետին իբր ապագայ երեւելի զօրապետ մը յանձնեն էին:

Գանրուպեր պատուոյ լեգէնին ստպետ անուանուելէն ետքը 1839ին դժուարին յանձնարարութիւն մ'ընդունեցաւ, որ էր Գապրերայցիներէն օտարական լեգէնին համար դուրսարտակ մը լինելը: Սէնգ Օմէրի բնակիւն մէջ, Օրլանտի գրոյն հրամանատարութեան տակ եղած պաշտօնակալները կրթելու ետեւէն կ'իյնար: 1841ին Ալճիերի մէջ որսորդաց 6երորդ գումարտակին գլուխն անցած հետոտ կը պատերազմէր, 1842ին գումարտակի մը գլուխ եղաւ եւ իր որսորդներով եւ 15երորդ թեթեւ զնդովը Հէլիփ գնաց: Աս տարի, ինչպէս նաեւ 1845ին, երբոր

Գաղկեանագին տեղ Սէնդ Աւնոյ իր հրամանատարն էր, Ալքիէրի պատերազմի վարժած զնդին մէջ, իր ապետական քաջութիւններովը մեծ ցոյց բրաւ : Օրինակի համար Պալէն քով իր 250 որսորդաց փոքր զնդովը թշնամեաց 3000ին դէմ դրաւ : Նոյնպէս Գաղիկներու դէմ, ու թր ամիս աներկիւզ պատերազմեցաւ, եւ Թէնէսի սահմանակից երկիրները նուաճելու մեծապէս օգնեց : 1848ին օտարականաց լէգէոնին մէկ զնդոյն վրայ հրամանատարութիւն առաւ, որոնցմով Ալքիսին լեռնային բնակիչները զարկաւ եւ ԱՏկա Պէյը գերի բռնեց : Օտարականաց լէգէոնի հրամանատարութեան Զոսմիներուն անցաւ, մաղձայուզի մը ատենը զաննը գիւցազնական համարձակութեամբ Ծաաչոյ տարաւ : Ասոր բերած զօրութիւնը՝ առիթ առաւ Հերպիլեան զօրավարին, որ հոն Գաղէի քով անդործունեայ կեցած էր, որոշեց զործողութեան մը ձեռք զարնելու : Գանրուպէր տեսաւ որ Պոս Սատայի քով Արաբայոց բազմութեան պատած էր, «Ճամբայ բացէր», դռնէն աննոց Գանրուպէր աներկիւզ «ես ձեզի ժանտախտ կը բերեմ կոր» : Թշնամիք աս խօսքէն զարհուրելով, յրուեցան եւ ազատ ձամբայ թողուցին :

Ծաաչա գեղը արմատենեաց խիտ անտառի մը մէջ է, որուն մէջ քիչ ձամբաներ կան : Աս անտառին բարբառները պարտեղներ կան, որոնք կամ խրամներով եւ կամ պանազան բարձրութեամբ պատերով շրջապատուած են : Գեղը ամրոց կը նմանի, որովհետեւ ունեցած բերդէն զատ, որ արդէն պարսպով պատած է, ամէն մէկ քարաշէն տունն ալ հրացան պարպելու տեղեր ունի : 1849ին Գաղղիացիք պարտեղներն ու անտառները գեւ չնուածած Նոյնմբէր ամսոյն 8էն մինչեւ 26ը տեւեց : Ամսոյն 26երորդ օրը՝ անցնելու չափ ձամբայ մը բացած էին, եւ կրնային յարձակիլ : Գանրուպէր հրամանատարը իր երեք զնդերէն մէկը հետն առած յարձակեցաւ եւ պատերազմը սրտոյն աս գունդն էր : Զինքը պաշտպանելու համար քովը եղած տասնուվեց Զոսմիներէն տասուերկուքը ինկան եւ չորս բանբեր պաշտօնակալներէն երկուքը սպաննուեցան, բայց ինք ձամբաներու մէջ քաջութեամբ պատերազմելով անցաւ : — Աս քաջութեանը վարձքն ան եղաւ որ Գանրուպէր պատուոյ լէգէոնին հրամանատար եւ զնդապետ եղաւ : 1850ին դահլեռեցի իշխանը զինքը Փարիզ կանչեց, եւ հոն Գանրուպէր քիչ մ'ատեն զնդի մը վրայ հրամայեցն ետքը իշխանին օգնական զօրապետն եղաւ : Բազաբական պատերազմի ատենը Գանրուպէր աս վիճակի մէջ էր, եւ զօրաբաժնի մը հրամանատարութեամբը կայսեր քով օգնական զօրապետի պատիւն ալ պահեց : Խրքմի պատերազմի մէջ սիկզները ստանաւ որ զօրաց հրամանատար էր : Սէնդ Աւնոյին մեռնելէն ետքը Սեւաստրօլին պաշարման առաջնորդութիւնն իրեն յանձնուեցաւ : Գրգթախաութեամբ նոյն ատենուան պարագաները, օրինակի համար, Սեւաստրօլին պաշարման եւ յարձակման ուղղութեան նկատմամբ զօրապետաց մէջ եղած տարաձայնութիւնները իրը հոն հասցուցին որ Գանրուպէր շիրջաւ գործքը յառաջ ատնիլ, բայց աս գեղքն ամենեւին Գանրուպէրին անյաջող ըլլալուն ցոյց մը չէր կրնար ըլլալ : Ինք վերին հրամանատարութեան հրաժարեցաւ եւ յանձն առաւ որ իր յաջորդին Բէլէսոսիէին հրամանատարութեան տակ երկրորդ զօրաբաժնին հրամանատար ըլլայ : Զօրքը զինքն արտաքոյ կարգի կը սիրէր, որովհետեւ Գանրուպէր

աննոց նիւթական բաները մեծ փութով կը հողար, եւ քանի որ զօրաց մէջ կ'երեւար մեծ հաճութեամբ կ'ընդունուէր : Աս բան Բէլէսոսիէ հաճութեամբ չէր տեսներ, անոր համար Յուլիոսի 26ին Փարիզէն եկած հեռագիրը ծանոց թէ կայսրը զԳանրուպէր առողջութեանը պատճառաւ Գաղղիա կը կոչէ : Բայց որովհետեւ Գանրուպէր պատասխան տուած էր որ իրեն առողջութեանը փոյթ ատնելով, իր գործողութեանը վախճան տալ չէր ուզեր, նոր հրաման մ'ալ եկաւ, որ Գանրուպէր կայսեր քով անձնական ծառայութիւն մ'ընդունելու համար Փարիզ դառնայ : Աս հրամանաւ Գանրուպէր Օգոստոսի 8ին Խորմէն ելաւ : Կայսեր անոր վրայ ունեցած վատհաւթիւնը անշարժ մնաց եւ Գանրուպէր հետզհետեւ սպարապետ, ծերակուտի անդամ, Շուէսի դեսպան եւ վերջապէս Գաղղիայի հինգ վերին հրամանատարներէն մէկն եղաւ : Եւ վերջի իտալական պատերազմին մէջ, Գանրուպէր, Ալպեան երրորդ բանակին հրամանատարութիւն կ'ընէր :



ԲՈՂԱՆԳԵՎՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵՆՑ ԵՒ ԸՐՈՒՆԵՍԻՑ
Նաւարկութեան վրայ

Նաւարկութեան (Marine) անուամբ կ'իմացուի ծովու վրայ նաւ վարելու գիտութիւնը, իսկ ան նաւերու բազմութիւնը, որոնցմէ որ տէրութեան մը նաւական զօրութիւնը կը բաղկանայ, նաւատորմի կ'անուանուի : Աս գիտութիւնը ամէն նաւական զօրութիւն ունեցող տէրութեան համար, կարեւոր բան է : որովհետեւ ասով իր զօրութիւնն ու համբաւը կը բարձրանայ : Նաւադնացութեամբ ազգ մը աշխարհքիս ամէն կողման բերբեր կ'ընդունի, ու անոր զիմացը իր երկրին ձեռակներունը կու տայ, անոր արգիւնքովն արուեստներն ու գիտութիւնները կը ծաղկին, հարստութիւնն ու առատութիւնը իր վարձքը կ'ըլլան : Ասով կառավարութիւնը զօրաւոր պաշտպանութեան միջոց մը կ'ունենայ : Եւ աս պաշտպանութեան միջոցը գործադրութեան հանելու արուեստը պատերազմական գիտութեան մէկ ճիւղն է :

Նաւարկութիւնը՝ վաճառականական ու պատերազմական նաւարկութեան կը բաժնուի : ստոնցմէ իւրաքանչիւրն ալ դարձեալ հետեւեալ երեք գլխաւոր մասերու կը բաժնուի : 1, Նաւ շինելու գիտութիւն : 2, Նաւադնացութիւն : 3, Նաւապարտութիւն կամ նաւուղղութիւն : Արովհետեւ երկու առաջին մասերուն վրայ արդէն խօսեցանք, երրորդ մասին վրայ քիչ մը խօսելու բան կը մնայ մեզի :

Նաւի մը կամ փոքրիկ նաւատորմի մը վերաբերեալ այլ եւ այլ շարժումներն ու գործողութիւնները ուղղելու ու կառավարելու համար, զանազան նշաններ կը գործածուին, որոնց ամէնն ալ ծովակալին նաւէն կը արուին :

Նաւ կառավարելու արուեստը ըստ մասին ծովական պատերազմի գիտութեան հարկաւոր էական մասն է, որովհետեւ անոր օգնութեամբ միայն, կրնայ ծովային պատերազմի մը մէջ մեծ ճակատու նաւերը կառավարուիլ ու աննոց ամէն մէկ բաժինները այնպէս մը տեղաւորուիլ, որ իրարու փոփոխ օգնական ըլլան :

Ծովական պարբազն ուրիշ բան չէ բայց եթէ երկու նաւատորմի մէջ ընդհանուր կուի մը, որոնք իրարու գիմաց ճակատ առ ճակատ կեցած են : Ասոր մէջ շատ բան հովէն, ծովակալին ճարտարութեանն, աղէկ գիւրջ որոշելէն, ու հրամանները յարմար ատենին տալէն, ինչպէս նաեւ նաւաստիներուն ճշգրտութեանն ու արագութեանն, բայց մանաւանդ ճակատողներուն քաջարտութեանն կախում ունի :

Ուրիշ ամէն կուիները, միայն ծովային կուի կ'անուանուին, օրինակի աղագաւ երկու նաւախումբերու եւ կամ փոքրիկ նաւատորմիներու (escadre) մէջ եղած պատերազմները : Մէկ նաւախումբը ըստ կանոնի ամբողջ նաւատորմին երրորդ մասնէն

կը կազմուի: Նաեւ երկու առանձին նաւերու մէջ եղած պատերազմը, ծովային կռիւ կը կոչուի:

Նաւատորմի մը վերին հրամանատարը Զովալ (amiral) կ'անուանուի, նաւախումբի մը հրամանատարը Զովալ-Ե կամ երկրորդ Զովալ (vice-amiral). Իսկ փոքրիկ նաւատորմի եւ կամ բաժնի մը հրամանատարը երրորդ Զովալ (contre-amiral): Պատերազմական նաւու մը հրամանատարը հարիւրապետ կամ նաւապետ կը կոչուի: Ճակատու նաւու մը նաւապետը իր հրամանին տակ, աեղակալ մը, երկու ստորին տեղակալներ, եւ ուրիշ ստորակարգեալ պաշտօնակալներ ունի: Նաւաստիներն ու ծովական զորքն ամէնը մէկանց նաւու մը սարքավորումը կամ նաւաստիք (equipage) կ'անուանուին:

Աղէկ նաւավար մը պէտք է իր նաւը կատարեալ ճանչնայ. պէտք է որ երկրաչափութիւն, աստղաբաշխութիւն ու աշխարհագրութիւն քաջ գիտնայ. դատաստան կարելու մէջ արտաքայ կարգի սրամտութիւն ու անյողող դաշտարտութիւն ունենայ, ամէն ժամ իրեն սպառնացող այլ եւ այլ վտանգներուն, համարձակ ու քաջութեամբ դիմադրու ըլլայ: Համարձակ է որ նաեւ հեռաւոր տեղեր ճամբորդութիւններ ըրած ըլլայ:

Բաց ասկէց իրեն՝ ուսողական ուսման հիմնական գիտութիւնը՝ ինչպէս նաեւ նաւ մը եւ կամ նաւախումբ մը կ'աւտարելու հմտութիւնը անհրաժեշտ հարկաւոր է: Պէտք է պատերազմական ամրող անօթիներն, կայմի կազմածներն, աւազատից որպիսութիւնը, նաւի շինութիւնը վերջապէս ան ամէն բան աղէկ գիտնայ ու հասկընայ, ինչ որ պատերազմական նաւու կազմութեան կամ պարտատուութեան համար հարկաւոր է:

ՄԱՆՐԱՆՈՒՐԹ ՈՒ ԶՈՒՍՐՃԱՒԻՔ

Հնդկաստաներորդ դարու սպաս մը

Հէօրնէշալ իր հրաւերելոց իմացոյց որ կէս օրէն յառաջ ժամը 10ին ձեռք լուարու եւ սեղանի նստելու ատենն է: Երաժշտաց դաս մը զուարթ եղանակ մը կը զարնէր, եւ ասպաններն իրենց տիկիներովը զոյգ զոյգ ճաշատուն կը մտնէին: Ամէն այլ ժողովուրդէն ետքը, տանտիկիներ, ամէն մէկ ասպետին իրեն խաթուսովը նստելու տեղերինն ցուցուց, օւր սկաւառակ մը կար ուստի որ երկուքն ալ միատեղ կ'ուտէին: Բոլոր շիրերը երկայն նստարաններու վրայ նստած էին, իսկ սարքերին, գետնի վրայ ցրտութենէ պատսպարելու համար տարածած խտտի վրայ կը հանգչէին:

Սեղանային մէջ տեղը փոռց մը տարածուած էր, որ կանանց մարգագետին մը կը ներկայացնէր, որուն ծայրերը սիրամարզի փետուրներ, կանանց ճիւղեր եւ նաեւ մանուշակ եւ ուրիշ հոտաւէտ ծաղիկներ հաստատուած էին: Այսպիսի մարգագետնային մէջ թռչնոց մը կը բարձրանար: Աս աշտարակը խոռոչ էր եւ թռչնոց մը կը ձեւացնէր, եւ մէջը ոսկեծայր կառցով եւ ոսկեղօծ ոտքերով կենդանի թռչնոց բազմութիւն կար: Աշտարակին վերի ծայրը որ նոյնպէս ոսկեղօծ էր, հրաւիրեալ ասպետաց զբոյները կը ծփային: Հրաւիրողին աս տեսակ պատուաւորութիւնը, նոյն ատենը մեծ յարգ ունէր: Աշտարակին յատակին իբր մէկ շատուանէ չորս ճառագայթի կը բխէր, որոնց երկուքը շուր եւ երկուքը գինի կը ցայտեցնէին:

Կերակրեղինաց առջի շարքը որսի անասուններ նապաստակ, լեցուած թռչուններ էին, որոնք ոսկեղօծած սարդներով, նուերով եւ նշերով ծածկուած էին: Կանանց մարգագետինն ամէն մէկ ծայրը հսկայաձեւ կարկանդակներ կային, որոնց վրայ դարձեալ ուրիշ փոքր կարկանդակներ դրուած էին: Երկու ամենէն մեծերուն կեղեւը վրան ոսկեղօծած եւ եղմներն արծաթեղօծ էին: Ասոնց ամէն մէկուն տակը կային մէկ ամրող կողմերու ձագ, պզտիկ սագ մը, երէք որձաւ, վեց աղաւնի, պզտիկ ձագար մը, հարթի երկամանց խորված եւ երկու շէկէ պարարտ միս, երեսունուվեց երկայն եփած եւ կարծրած հաւկը թի դեղնուց, որոնք քրքումով եւ ուրիշ համեմներով ծածկուած էին: Աս ամէնը մեծ եւ արծաթեայ սկուտեղէ մը վրայ դնուած էին: Ծաւալութիւն ընողները չորս երեսաւորը

էին, որոնք զուսներնէն մինչեւ սարքերին զրահաւորեալ էին: Սեղանին վրայ յիշուածներէն զատ ուրիշ շատ կերակուրներ ալ կային: Սեղանին մէկալ երէք կարգերուն մէջ կային ամրող խոզ մը, քաջախով եւ կարստով (մաղտանտով) եփած թաւափ (մերսին պաղղը), այծ մը, երկու սագ, տասուերկու հաւ, տասուերկու աղաւնի, վեց ձագար, մէկ նապաստակ, մէկ լեցուած գեր որձաւ, օձաձուկ մը համեմ մէջ, չորս ոսկեղօծած թռչուններ հաւկըի դեղնուցով, աղիւ մորեններով զարդարուած, եւ վերջապէս վարդեջրով եփած սայլը: Ասոնց վրայ դարձեալ ուրիշ կարգ մ'ալ կար որ աղիւ դիններէ եւ շարքերէններէ կը բաղխանար: Շարքերէնները ամէնն ալ եղջերուի կերպարանք ունէին, որոնց վզէն հրաւիրեալ ասպետաց զնանջանները կ'ստուած էին:

Սեղանին ատենը երաժշտաց դասը, զուարթ եղանակներ կը զարնէր:

Ազաճ կնիկ մը

Անցածները Պերսի մէջ ազաճ կնիկ մէկը կ'ուզէր քոյն ունեցած 500 թալերով գերեզման ինչալ: Աս պառաւը, որուն ազաճութիւնն ամենուն ծանօթ էր, որոշած էր, որ մեռնէն ետքը իր գլխանոցը գլխէն չհանն, անով թաղէն: Ժառանգները այսպիսի անտուր ինչիքներն վրայ կ'առնէր, որ չըլլայ թէ իրենց վնասելու դիմամբ մ'ուզած ըլլայ, գլխանոցը գլխէն առին եւ իրօք այլ մէջը 500 թալերով թալէր դտան:

Հանթաճար կանայք

Ֆրեմսթոֆի մէջ Մէջի քովերը (Գաղղիայի մէջ), շարժ մը յառաջ չորս գեղացի կանայք, մայր ու երեք աղջիկները դաշտի վրայ փոթորիկէ մը բռնուած աճաղարեով խնդրէին կը գառնային: Իրարու մօտ ետեւէ ետեւ դաշտային նեղ ճամբէ մը կ'երթային, ամենէն ետեւինը ուսը երեքօտի մ'առած կը տանէր: Երեքօտիին ժանիքները շանթը իրեն քաշելով առջեւի ու ետեւի կնիկները զարնուեցան, իսկ երկու մէջիկները, պզտի աղջիկները փայն խցան: Չարնուողներէն մէկուն բոլոր գգեսանները կտոր կտոր եղած էին ու հողաթափները բոլորովին պրած:

Ինքնազնոց կտոր

Ամիս մը յառաջ Գարսպատի մէջ Պր. Ռոպերդ Գլըրիան Բրեժնէր, Ռայիկեճայիցի, (Սարսանիայի գաւառներէն), մեծ զարմացում կը պատճառէր իր «Ինչպէս կ'առնուի, որուն մէջ համբոյստ նստած, առանց ձիերու փողոցներուն մէջ վեր վար կը պարտէր: Ինքը իր պատմանին համեմատ, նոյն կառքով շատ տեղեր պարտէրէն ետեւ հայրենիքէն հոս ալ եկած էր միայն Գարսպատ տեսնելու համար: Մէկ հօգուց համար շինուած պղտիկ կառքը, պարզ մեքենայի մը միջնորդութեամբ ոտքերով կը շարժի. իր շուտութիւնը թէ շիտակ ու թէ դար վար ճամբաներու վրայ, լծուած կառքերը կ'անցնի, այնպէս որ, ինչպէս նոյն կառքին տէրը կը հաստատէ, առանց յոգնելու ամէն օր 14 մինչեւ 16 ժամ ճամբայ ըրած է, ու նոյն իսկ Նայտեքէն եկած ատեն բաւական երկայն լեւնէ մը հանգիստ վեր ելած է: Աս կառքը Գարսպատի մէջ ալ այնչափ հաճութիւն գտաւ որ շատերը տիրոջը աղաչեցին որ իրենց ալ նոյնպիսի կառք մը շինէ. տէրը թէպէտ մինչեւ հիմակ օտարի նոյն տեսակ կառք չինած չէր, այսու ամենայնիւ յանձն առաւ նոյնպիսի կառք մը 50 թալերով շինել, որն որ որջեալ գինն էր:

Մարդկային ընտելան նոր երեւոյթ մը

Ամերիկայի Բէնդուրի նահանգին մէջ երեսասարգ մը ինքզինը հրապարակաւ երեսցուց որ ամենեւին ցաւ չ'ըզար: Ըսածը հետեւեալ փորձերով հաստատեց: Ափ մը լեցուն զնոգ ասեղներ մէկիկ մէկիկ մինչեւ գլուխները իր սրունից թամբը (պոլոք) խոթեց: Գատաղը (պէլէ) հերթումով մը ծակեց: Ուղը փայտեայ հողթմարիներ գամեց ու սկսաւ վեր վար բայել: Մտոր մինչեւ ոսկրը կարեց: Ամենէն ետքը այսու գանակ մը խոթեց ու բերնէն դուրս հանեց: Աս ամէն փորձերուն ատենը շատ քիչ աղիւն դուրս եկաւ. այսու ամենայնիւ ըրածները բոլոր ստոյգ էին, որովհետեւ Գրանսիլվանիայի բժիշկներու ժողովքին անդամներէն շատերը աս փորձերուն ատենը ներկայ էին:



ԵՐԻՄԱՅԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 19.

1859

Բ. Հ Ա Տ Ա Ր

ՅԱՆՈՑ ԽՂԻԿԸ ԿԵՄ ԳԻՊՈՒՐԿ

Գ Լ ՈՒ Խ Ժ Ա .

Կատարյիկ կամ
սեղանոտով :



Եղինէ ու Պէադադբսու Տին գիշեր մը մինչեւ առտու նստած էին, եւ աս անգամուան խօսակցութեան նիւթը տիրալի եւ լքում պատճառող նիւթ մըն էր: Հեղինէ հօրմէն թուղթ մ'ընդունած էր, որուն մէջ հայրը կը ծանուցանէր թէ հետեւեալ օրը Վալտէք դքսին հետ իրեն պիտի գար: Գալտեան պատճառնալ թղթին մէջ նշանակուած էր, թէ ինք Վալտէքին հետ պիտի գայ որպէս զի դստերը Վալտէքին հետ կարգուելուն վրայ նորէն խօսի, եւ կը յուսայ որ Հեղինէ իր յամառութիւնը կտորած, եւ հաստատուն առաջադրութիւն դրած է հօրը կամացը հետեւիլ: Կամակին վերջն անով կը լմննար որ հայրը խիստ սպառնալիքներ կ'ընէր դստերը, թէ որ նոյն յամառութեան մէջ մնալով իր կամացը դիմագրութիւններ կ'ընէ:

«Մտուած ինձի ողորմի», կ'ըսէր Հեղինէ ուրիշ խօսքերու մէջ, «իմ վիճակս դեռ ուր պիտի հասնի: Հայրս սպառնալիքներն ու պատիժներն այնչափ յառաջ պիտի տանի որ վերջապէս կամ ուզածն ընել պիտի տայ, եւ կամ զիս գերեզման պիտի խաւրէ: Բայց աւելի վերջինը պիտի ըլլայ քան թէ առջինը. քանի որ բանականութիւնս վրաս է եւ քանի որ ինքիւրենս զիս որոշելու կարողութիւն ունիմ, ան սրիկային ձեռքս պիտի զլանամ: Թէ որ զիս բռնութեամբ խորանին առջեւ տանելու ըլլան, Վալտէք կոմսն իր առջին կամ կատարել մը եւ կամ մեռել մը պիտի գտնայ: Ինչո՞ւ համար ես ալ, սիրելի մօրս հետ չմեռայ»:

«Ղուէ, լուէ, կամաց», ըսաւ դքսու Տին որ լացող Հեղինէն բազկացը մէջ առած կրծոցը վրայ կը ձնչէր, «կամաց խօսէ դուրսը ոտնաձայն կը լսեմ: Ո՞ տէր Աստուած մասնուեցանք»:

Աս վայրկենիս մէջ խցին դուռը բացուեցաւ եւ արասու Տին աճապարելով ներս մտաւ:

Երկու բարեկամները սարսափման աղաղակաւ իրարմէ բաժնուեցան. եւ ապշած արասու Տին ոտքն իսկան եւ մարեցան:

Արասու Տին յանկարծական վախէն ինք զինքը կորսնցուց եւ զարհուրելով խցէն դուրս ելաւ եւ իր սենեակը վազեց: Քանի մը կանայք արասու Տին օգնութեան հասան եւ գրեթէ մարելու մտեցած արասու Տին անկողին դրած առնին, երկու դժբախտ բարեկամները շունչ առին եւ բաց խցի մէջ կը կենային: Արեցած կը մտածէին թէ ինչ եղաւ, եւ պատահածն իրենց զարհուրելի երազի պէս բան մը կու դար: Բայց յանկարծ դէպքն ինչպէս որ եղած էր նէ, այսինքն արասու Տին գալն աչքերնուն առջին եկաւ, եւ երկուքն ալ մի եւ նոյն վայրկենի մէջ միաբերան դռնէն. «Ո՞ մեծաղօր Աստուած, մեր բանը բուսաւ»:

Աս վայրկենիս մէջ քոյրերէն երկուքն ասոնց խցին մտնելով իրարու հետ ասոնցմէ լսուելու չափ բարձր կը խօսէին եւ ասոնց խօսակցութիւնը նոր դժբախտութիւն մը կը ցուցնէր:

Քոյր Ագնէ: Ո՞ մայր Աստուծոյ, աս ինչ զարհուրելի առաւօտ է:

Քոյր Մարի: Այսպիսի օր մը քանի որ վանքի մէջ եմ, տեսած չէի, եւ արդէն տարիքս ալ երեսուն է:

Քոյր Ագնէ: Կախ եւ յառաջ կը լսեմ, որ վարը դրան առջեւը մեռած ասպետ մը բերած են. եւ երկրորդ թէ մայր արասու Տին սարսափէն մարած ըլլայ: Այսպիսի զարհուրելի բանէ մը ո՞վ չիսարսափիր:

Քոյր Մարի: Իս դեռ բոլոր անդամներովս կը դողամ: Ո՞ւ՞՞, մեռեալ ասպետն ինչ զարհուրելի կ'երեւայ: Անշուշտ երազիս մէջն ալ պիտի տեսնեմ:

Քոյր Ագնէ: Ես չէի ուղեր զինքը տեսնել: Բայց աս բանտարկեալներուն հետ հիմակ ինչ պիտի ընենք, նոյնպէս թէ որ խեղճ աղջիկը դեռ մարած մնացած է նէ, անոր ինչ ընենք:

Քոյր Մարի: Բայց աս բանտարկելոց դէպքն ալ զարմանալի բան մըն է. մայր արասու Տին զաղջիկը

մեկալ բանտարկելոյն քովը գտաւ, ուր թողունք որ երկուքին դուռն ալ արտաքուստ աղէկ գոցուած ու կղպուած էր: Աս բանս չեմ կրնար ըմբռնել եւ ոչ ալ հաւնիլ:

Վայր Ագնէ: Կը բաղձայի որ ամէն բան ըմբռնցած անցած ըլլար: Բայց ամենէն խեղճն աս է որ, ինչպէս հիմակ աղջկան պիտի իմացընենք, որ մեռեալ աս պետն . . . :

Վայր Մարթա: Ի՞նչ կ'ընես, անոնց խցին քովն ենք, եւ աղջիկը խօսածդ կրնայ լսել:

Աս աղգարարութիւնը շատ ուշ եղաւ, որովհետեւ Հեղինէն ամէն բան որոշ լսած էր, եւ «իմ հայրս», ըսելով նորէն մարած ինկած էր:

Երկու քոյրերը զՀեղինէ մարած եւ Պէտրոսի բաղկացը մէջ գտան: Ատիներէն գողալով, դքսուհւոյն օգնութեամբը զանի անկողին տարին: Երկու քոյրերն ալ ինչ ընելիքն չէին գիտեր: Դքսուհին հոտաւէտ բան մը կ'ուզէր, բայց քոյրերը չէին իմանար: Մէյ մ'ալ դքսուհւոյն միտքն ինկաւ որ Հեղինէին արկեղ մէջ փնտռէ եւ մեծ ուրախութեամբն անոր մէջ գտաւ: Եւ նոյնը մարողին քթին բռնելով, Հեղինէ կամաց կամաց արթնացաւ: Ամենէն աւելի ուրախացողները շիտթած քոյրերն էին: Որովհետեւ իրենք զՀեղինէ մեռեալ կը համարէին:

«Վայց տիկին», կ'ըսէր քոյր Մարթա դքսուհւոյն, «իրեն ի՞նչ ըսիք որ մարեցաւ, որուն մէջ կրնար ալ մեռնիլ»:

«Հանդարտ եղիւ սիրելի քոյր», պատասխանեց դքսուհին, «մարելէն մարդս շուտ չիմեռնիր: Ապա թէ ոչ ես շատոնց մեռած էի»:

«Արեմն կը կարծէք որ աս աղջկան բան մը չըլլար», կը հարցընէին երկու քոյրերն ուրախանալով:

«Վայց դուք, երկնից սիրոյն համար ըսէք, ինչպէս կրցաք աս խօսքը գալ, որ աղէկ գոցուած ու կղպուած էր», կը հարցընէր քոյր Ագնէսը դքսուհւոյն:

«Ա՛սի ոչ ձեզի եւնոջ ալ որպիսի եւ իցէ մէկուն, նոյն իսկ արասուհւոյն ալ չեմ կրնար ըսել», պատասխանեց դքսուհին:

Վայրերը դարձան եւ վախնալով իրարու նայեցան եւ ինքզինքնին շատ անգամ խաչակնքեցին, որովհետեւ դքսուհւոյն կախարդ կամ վճուկ ըլլալուն վրան ալ չէին տարակուսեր: Իւրաքանչիւրը քովը գտնուած միտալը կամ վարդարանէն կախուած խաչը շատ անգամ կը պահէր: Եւ խօսքն անմիջապէս թող տալով քանի մը վայրկենէն մեծաւորուհւոյն հետ նորէն դարձան: Մեծաւորուհին յանուն արասուհւոյն դժբախտ դքսուհւոյն աղէկ յանդիմանութիւն մը տուաւ եւ հրամայեց անոր որ ետեւէն գայ: Դժբախտ դքսուհին Հեղինէին առջեւը մեռելի պէս գունատած կեցած էր, իսկ Հեղինէ թէպէտեւ դեռ անզգայ բայց աչքերը բանալու սկսած էր: Անզգայ Հեղինէն նորէն անգամ մ'ալ գրկելով, «սիրելի

Հեղինէ, մնաս բարով», ըսաւ եւ մեծաւորուհւոյն ետեւէն գնաց: Մեծաւորուհին ամենէն յառաջ կ'երթար, ետքը դողդոջուն դքսուհին, անկէ ետքն ալ մեկալ քոյրերը: Երկայն խաչուղւոյն ծայրը հասնելէն ետքը, մեծաւորուհին ձախ զարկաւ եւ ժանգոտած բանալով՝ երկրթէ դուռ մը բացաւ: Անկէ՝ քարէ սանդղով մը, մութ եւ զարհուրելի կամարի մը տակ կ'ինջնուէր, որ տեղը երկու հարիւր տարիէ ի վեր արեգական ճառագայթ տեսած չունէր: Մեծաւորուհին առանց բան մը խօսելու զգեախտը հոն ձգեց, եւ քերց հետ դուրս ելլելով, երկրթէ դուռը վրայէն նորէն գոցեց եւ ըսաւ «բանտարկեալն աս երկրթէ դուռը դժուարաւ պիտի կարող ըլլայ կախարդել»:

Վայրերն երբոր Հեղինէին խօսքը դարձան, տեսան որ ձեռնամած՝ գետնի վրայ ծուներ կը դնէր, եւ աչքերը արտասուաց հեղեղներու մէջ էին: Որովհետեւ խելքը բոլորովին վրան եկած էր, եւ քիչ մ'առաջ պատահած բաները՝ բոլոր աչքին առջին կու գային. կը կուտէր որ բարեկամին գլուխը դժբախտ բան մ'եկած է: Աս զարհուրելի խորհուրդն ինչպէս նաեւ իր դժբախտ հօրը խորհուրդը թէ մեռած է, սիրալ կոտրեց:

«Վարեկամն ո՞ւր է», դռնեց Հեղինէ ցաւաբին ձայնով մը ներս մտնող քերց:

Ասոնք մատերնին բերաննին դնելով կը լռէին: Բայց Հեղինէ, որ հիմակ աղէկ իմացած էր թէ իր զահուրելի մտածմունքն ստուգիւ գլուխ ելած է, նորէն անկողնոյն վրայ նետուեցաւ, երեսը գոցեց եւ գառն կու լար:

Ասոր վրայ քիչ մ'ետքը արասուհին ներս մտաւ եւ զուարթ գիմօք Հեղինէին՝ որ դեռ կու լար, եւ որուն լացքն արասուհին ուրիշ նշանակութեամբ կ'առնուր ըսաւ «միթարուեցէք խաթունիկ: Ձեր յարգելի հայրը մեռած չէ եւ դեռ կենդանի է: Աստուած իրեն դեռ երկայն կեանք տայ»:

«Հայրս ուրեմն դեռ կ'այրի», Հեղինէն աս հարցումն ընելով ոտք ելաւ, եւ գունատած երեսը արասուհւոյն դարձուց:

«Հա՛, սիրելի խաթունիկ», կրկնեց արասուհին, աչացը մէջ ուրախութեան արցունք մը ցոլացնելով: «Բարեբաբ Աստուած այնպիսի բարի ասպետն, որ մեր Աստուծոյ տանը բարեբարն է, չուղեց որ մեռնի: Եկո՛ւր որ տեսնես»:

Արասուհին աս խօսքերով աղջկան ձեռքէն բռնեց եւ խցէն հանելով, վայրէն կից տուն մը տարաւ, ուր Յովհաննէս Աեֆելսոյուրկ գեղեցիկ խցի մէջ աղնիւ անկողնոյ մը վրայ կը պառկէր: Արասուհւոյն՝ աղջկան հետ ներս մտած ատենը, հօրն անկողնոյն քով, քաղքին ամենէն քաջ բժիշկն ու վիրաբոյժը կը կենային: Հեղինէ հօրը վրան ինչալ կ'ուզէր, բայց բժիշկն արդիւնեց, եւ կ'աղաչէր որ հիւանդ հօրը ինչպէ, որովհետեւ, կ'ըսէր, զինքն հիմակուան հանդարտ գիրքէն որպիսի եւ իցէ եղանակաւ խոսովելը,

կրնայ անոր մեծապէս վնասակար ըլլալ: Հեղինէ բժշկին խորհրդոյն հետեւեցաւ: Բայց իր հօրը մեռելի տօգուհուն թիւնն այնպէս իր սիրտը վիրաւորեց որ ոչ խօսիլ կրնար եւ ոչ ալ լալ: Մեծ ցաւով եւ կսկիծով տօգոյն հօրը կը նայէր, որ գոց աչուրնեւ ըով կամաց կամաց կը շնչէր: Ամէն մէկ շնչաւու թեան միտ կը գնէր եւ անհամբերութեամբ աչացը բացուելուն եւ խելքը գլուխը գալուն կը սպասէր: Հեղինէ մինչեւ որ աս մտի թարու թիւնն զգաց նէ, քանի մը զարհուրելի եւ ցաւաբին ժամեր անցան: Գժբախտ հօրը ցաւաբին վիճակին կսկիծներէն ետքը, թշուառ բարեկամին վիճակը միտքն ինկաւ: Իր ցաւն անպատմելի էր: Այնպէս տկարացաւ որ հարկ եղաւ զինքը կից սենեկի մը մէջ անկողնոյ վրայ հանգեցնել: Բայց քաղցը քունն որ առջի գիշեր անոր հանգիստ շնորհած էր, հիմակ անոր զգայութիւնները գրաւեց, ուստի որ Հեղինէ հազիւ կէսօրն արթնացաւ եւ ըստ բաւականի զօրացած էր:

Արթննալէն ետքը, բժշկին բերնէն լսեց որ հայրն ազատած էր, եւ նոյն օրը պատգարակով կրնար իր ամրոցը փոխադրուիլ:

Աս ուրախալի լուրը բարի Հեղինէն շատ երջանիկ ըրած էր, բայց Վարտէքին հետ կարգուելու մտածմունքն, եւ իր բարեկամէն՝ հաւանականաբար բոլորովն բաժնուելու խորհուրդն ընդ միտքն իյնալը, ինք զինքը թշուառ եւ գժբախտ կը համարէր:

Գիշերը գեռ չհասած, դուքսն արդէն իր ամբողջին մէջն էր, եւ Հեղինէ ալ մանկական սիրովը ետեւէն գացած էր եւ անկողնոյն քովը կը նստէր: Մեծ փութով զանի կը խնամէր եւ գիշերներն անկողնոյն քովը կը հսկէր: Հօրը մարմնաւոր զօրութիւնն օր քան զօր կ'աւելնար, բայց միտքն անոր հակառակ, միշտ երթալով կը տկարանար. այնպէս որ բնաւ խելքը գլուխը չեկաւ այլ խելացնորութեան կը դիմէր: Խելքը տկարացած էր, եւ հետզհետէ ստացած մարմնաւոր զօրութիւնը, խելացնորութիւնը կամ կատաղութիւնը աւելի զարհուրելի եղանակաւ ի գործ դնելու կրնար ծառայել: Երկու զօրաւոր ծառայք զանի անկողնոյ մէջ չէին կրնար բռնել, եւ հարկ կ'ըլլար որ չուսնով ձեռքերն ու ոտքերը կապեն: Նոյն իսկ քովը կենալը զարհուրանք կը պատճառէր, որովհետեւ կը կատողէր, կը զարնէր, կը հայհոյէր եւ կ'անհիծանէր: Բարի Հեղինէ հոգէն ու կրած խաչէն կը հիւժէր: Հօրը մահը, ստուգիւ իրեն համար բարերարութիւն էր: Աս գժբախտ վիճակին մէջ փոքր մտի թարու թիւն մը կար նէ ան էր որ Վարտէքին կողմանէ հանգիստ կը մնար, որովհետեւ հիմայ կարգուելուն վրայ ամենեւին խօսք չկար: Երիտասարդ Վարտէք դուքսը Վեֆելյուպուրկի ամրոցը բնաւ չէր իգար, իսկ հայրը շատ քիչ: Որովհետեւ Վեֆելյուպուրկին հայհոյութիւններն ու անէծքները երկասյրի սրոյ պէս իր յանցաւոր սիրտը կը ծակծրկէին: Յովհաննէսին կատաղութիւնը տեսած ատեն՝ չար սիրտը կ'արթննար, եւ անոր չարեաց իբր գլխաւոր պատճառ

զինքը կ'ուտէր: Առանց սրտին մէջէն անցածը դրսէն ալ ցուցնելու, կատաղոյն առջին չէր կրնար երեւնալ, անոր համար բոլորովն չէր իգար:

Վարտէքն ինքզնիքսուհին ալ, իր զարհուրելի բանտին մէջ, քան զՀեղինէ նուազ գժբախտ չէր: Խեղճն իր առջի խցին մէջ արեգական ծիծաղող երեսը, սիրուն լուսինը եւ երկնից փալիւղղ ատրոնները կրնար տեսնել: Բայց հիմակ հապին մուծ մը զինքը գիշեր ցորեկ կը պատէր, եւ բոլոր աշխարհքէն զատուած էր: Օրուան ու գիշերուան մեծագոյն մասը աղօթելով, լալով, հեծելով ու հառաչելով կ'անցընէր:

«Վա՛ խեղճ Հեղինէս, արդեօք ի՞նչ եղաւ, կ'ըսէր անգամ մ'իներիւն: «Կարող ըլլայի իր գժբախտութեանը մասնակից ըլլալ եւ իրեն հետ մէկտեղ կրել: Ինծի ալ որչափ մտի թարու թիւն կ'ըլլար: Բայց ես հիմայ բոլոր մարդկութենէ լքուած թողուած եմ: Եւ ոչ ալ ինծի ան մտի թարու թիւնը շնորհել ուղեցին որ մարգասէր քյըր Ռոզալին բանտի մէջ ինծի այցելութիւն ընէ: Գոնէ Աստուած տար որ ան աղնուական ոգին մատնուած չըլլար, եւ ինքն ալ իր մարդասիրութեան պատիժը բանտի մը անկիւնը չգրտնէր: Բարերար Աստուած իրեն օգնէ եւ իր անմեղութիւնը պաշտպանէ:»

Խեղճ դքսուհեոյն վախցածը եղած էր: Բարի Ռոզալին քյըրն այնչափ ատեն հարցուփորձի տակ ինկաւ, մինչեւ ան երկու խցերուն փայտեայ միջնորմի մէջ եղած ծածուկ դուռը խոստովանեցաւ, եւ քանի մը շաբաթ խցի մը մէջ հացով ու ջրով անցընելու դատապարտուեցաւ: Բայց աղնուական ոգին, իր ըրած բարերարութեամբ կը մտի թարուէր:

Մեր երկու գժբախտներն աստ եւ այժմ՝ Աստուծոյ հովանաւորութեանը յանձնելով, Գիպուրկի ծեր ծառային կը դառնանք:

Գ Լ Ո Ի Խ Ժ Գ .

Դժբախտ պատգամաւորութիւնը:

Գունոն՝ Գիպուրկին ամրոցին ճիւղը տեսած գիշերուընէ ի վեր, բարի դքսուհին Կերպուտա, տեղ մը բնաւ հանգիստ գտած չունէր: Գիշեր ցորեկ արթուն էր եւ կ'երաղէր, եւ ի մասնաւորի զարհուրելի կասկածէ մը կը շարժարուէր: Թեպէտեւ օրուան մէջ տասը անգամէն աւելի ամրոցին մատուռը կը վաղէր, որ աղօթից մէջ խաղաղութիւն գտնէ, բայց ան զարհուրելի խորհուրդն՝ Աստուծոյ նուիրեալ մատրան մէջն ալ զինքը կը հալածէր եւ սուրբ գործքը կը խոռովէր:

Աս խորհուրդը զարմանալի բան մըն էր: Կերպուտա դքսուհին չկրցաւ աս կասկածը վրայէն թօթալիւնել, այլ պնդեալ կը մնար թէ աս կենաց մէջ մէյ մ'ալ իր ամուսինը տեսնել կարող պիտի չըլլայ: Բայց նոյն կասկածն ի՞նչպէս ստոյգ էր: Որովհետեւ

աս աշխարհքիս մէջ իր սիրելի Աթոռի տեսնելը
չունէր: Գունային ճիւղին այց ելած գիշերը Գի-
պուրկին գաղանի ֆեֆէի գատաստանին առջեւը ելած
եւ գատաստանութիւնն ընդունած գիշերն էր:

Կերդրուտային հոգն օր աւուր վրայ կ'աւելնար,
այնպէս որ ոչ կերակուրէն եւ ոչ ալ քնէն համ
կ'աւնուր:

«Կհո՛ւր, սիրելի Գլեմենդին», կ'ըսէր Կերդրուտա-
օր մը կէս օրէն ետքն իր աղանային, «ինձի ընկերա-
ցիւր որ վարը գաշան իջնանք եւ Ս. Վալենդին
երթանք աղօթելը, եւ հոն եղած բարեպաշտ եղբօր
բերնէն քանի մը մսիթարական խօսքեր լսենք:

Քիչ մ'ետքը երկուքն ալ դէպ ի գաշան իջնալու
ձամբուն վրան էին, եւ բարեպաշտ խօսակցութիւն-
ներով Ս. Վալենդին հասան: Չմերուան քաղցր ու
համոյ օր մըն էր: Հովն ու արեւը, ձիւնն հալեցու-
ցած եւ երկիրը չորցուցած էին: Գրքուհին աղանային
հետ եկեղեցի մտաւ եւ արտասուօք կ'աղաչէր սրբոյն,
որ իրեն համար Աստուծմէ մսիթարութիւն ու զօ-
րութիւն ընդունի, որպէս զի՛ զարհուրած սիրտը
նորէն հանգիստը գտնէ ու հանդարտի: Կարճ բայց
ջերմեռանդ աղօթքէ մ'ետքը, մսիթարութեամբ ետդար-
ձած ատենը, մատրան ծայրը յարգելի ծեր մը կեցած
էր, որ ծերունի եղբայր Գլաւն էր: Ասի գրքուհին աղա-
կնովը մէկտեղ խուց մը տանելով, անոնց առջին
հաց, կարագ եւ պանիր դրաւ: Գրքուհին շնորհա-
կալութեամբ ամէն մէկէն մէյ մէկ կտոր ճաշակելէն
ետքը, ծերունուն, նոյն օրուան ուխտագնացութեան
պատճառն յայտնեց: Ո՛չ իր զարհուրելի կասկածը
պահեց եւ ոչ ալ ժամը աղօթքէն ետքը զգացած
մսիթարութիւնը:

«Գարի գրքուհի, կ'ըսէր ծերունին, «կասկած-
նիդ ստոյգ ըլլալը մենք ամենքնիս ալ չենք կրնար
խոնալ, բայց շատ անգամ այսպիսի խորհուրդներն
ալ Աստուծմէ կու դան: Մէկու մը գլուխը գալու
դժբախտ ապագայի մը կասկածը, խորհրդալից բան
մըն է, եւ մարդ նոյնը մեկնելու վիճակի մէջ չէ:
Շատ անգամ մարդ այսպիսի մտածութիւն եւ միան-
գամայն վախ կ'ունենայ, եւ գաղանի երկիրը մը
սիրտն անհանգիստ կ'ընէ: Ասի ուրիշ բան չէ, բայց
եթէ ծածուկ էակ մը զինքը մերձաւոր դժբախտու-
թեան պատրաստել կ'ուզէ, որպէս զի դժբախտու-
թիւնը երբ եւ իցէ եկած ատենն անպատրաստ ըլլալով
չապշի: Անակընկալ ցաւերը շատ անգամ աւելի
խորունկ վէրք կը պատճառեն քան թէ այնպիսիներն՝
որոնց մարդ պատրաստուած կ'ըլլայ: Անոր համար
մերձաւոր դժբախտութեան կասկածը, միշտ ազ-
դարարող պահպան հրեշտակ մըն է, որ մեզի պէս
տկար մարդիկները գալու ցաւոց կը պատրաստէ եւ
Աստուծոյ կամացը համակերպելը կը դիւրացնէ: Աս
աղբարարութեան անսացողը երջանիկ է, այնպիսին իր
բոլոր ապաստանարանը աղօթքը կ'ընէ, եւ բոլոր
վստահութիւնը Նախախնամութեան վրայ դնելով
ամէն բանի պատրաստ կ'ըլլայ: Ուրեմն բարեպաշտ

գրքուհի, թող խաւրէ Աստուած վրանիդ ինչ որ իր սուրբ
կամքը կ'ուզէ, գալու չարիքը ձեզի համար անակընկալ
չէ, որովհետեւ դուք վստահութեամբ եւ անոր կամացը
հետ միաբանելով արդէն պատրաստուած էք: Ասի
քրիստոնէական իմաստութիւն մըն է, զոր ամենուն
համար կը բաղձամ»,:

Գարի ծերոյն աչացը մէջ աս խօսելէն ետքը
արցունք մը կը փայլէր, որովհետեւ նոյն վայրկեանի
մէջ կը մտածէր թէ բարի Գիպուրկին՝ զոր ինք
սրտանց կը սիրէր, մեծ դժբախտութիւն մը գլու-
խըն եկած ըլլալն անկարելի բան մը չէ: Գիտէր որ
Գիպուրկ շատ թշնամիներ ունէր, եւ անով՝ գաղ-
անի ֆեֆէին առջին հանուած ըլլալուն կարելութեամբ
վրայ շատ կը տարակուսէր: Եւ առանց բան մը
գիտնալու, ձեռնամած «Տէր քու կամքդ ըլլայ» կը
գոչէր, լսուելու ձայնով:

«Մի՛ իր կամքն ըլլայ՝ ինչպէս երկինքն ասանկ
ալ երկրի վրան», աւելցուց բարեպաշտ գրքուհին. եւ
ասոր վրայ քիչ մ'ատեն տիրած լուսութիւնը, սենեկին
դրան մէկու մը կամացուկ զարնելովն պլայլեցաւ:

Գլաւսին դուռը բանալովը ծեր Պեննո ներս
մտաւ: Բայց դրան մէջ քար դարձած մնաց եւ «Ո,
մեծազօր Աստուած», գոչելով ծնկուրներուն վրայ
ինկաւ:

«Ողորմած Աստուած, ամուսինս մեռած է»,
գոչեց գրքուհին եւ մարելու վրայ էր: Գլեմենդինը
գրքուհուն օգնութեան հասած ատենը, Գլաւս՝ ծեր
ծառային վազեց: Չինքը դուրս տարաւ եւ քարի մը
վրայ նստեցուց: Բարի Պեննոն՝ որ բնաւ գրքուհուն
հոն գտնուիլը կուտայ չէր, ինք զինքը կորսնցու-
ցած էր: Ինք ի սկզբան հոն եկած էր, որպէսզի իր
տիրոջը մահուան լուրը նախ եղբայր Գլաւսին հա-
ղորդէ, եւ անոր աղաչէ որ իր տիկինն՝ աս բոթը
լսելու պատրաստէ: Բայց իր յատակագիծը յանկարծ
պարապի ելաւ, եւ աս հարուածն իր խելքը գլխէն
տարաւ: Երկայն ատեն խօսելու կարողութենէ զրկու-
ած էր, եւ իր ցաւը յայտնողը հեծկլալն ու արցունք-
ներն էին: Խոհեմ Գլաւս, արտասուաց բարե-
րարութիւնը ճանչնալով թող տուաւ որ Պեննո լայ:

Գարի գրքուհին ցաւոյն առջի հարուածն անցու-
ցած եւ «Գիպուրկը մեռած է», լսելու պատրաս-
տուած էր:

Գլեմենդինին հետ խցէն դուրս ելաւ եւ իր
հաւատարիմ ծառային քովը գնաց: Պեննո զգրքուհին
տեսած ատենը, անոր ոտքն ինկաւ եւ լալէն ու
հեծկլալէն ուրիշ բան չկրցաւ արտաբերել բայց
եթէ «Մի, Աստուած ողորմի»,:

Գրքուհին Գլեմենդինին թեւերուն կ'ընկնելով
եւ տկար ձայնով մը կը հարցնէր ծառային թէ
տէրն ո՞ր թող տուած, եւ թէ անոր գլուխն ի՞նչ
եկած է, եւ հրաման կու տար որ ոտք ելլէ: Ծեր
Պեննո, ծունր դնելը շարունակելով գրքուհուն
ձեռքն արտասուօք թրջելով, աս խօսքերը կը թոթո-
վէր, «Մի, սիրելի, բարի եւ գթած տիկին, ներեցէք,

ներեցէք ձեր ծեր ծառային, որ ինք առանց իր տիրոջն առանձին տուն կը դառնայ: Ո՛հ, որչափ կը բազմայի իրեն տեղ կամ իրեն հետ մեռնիլ, բայց սիրելի տէրս ասանկ չուզեց: Գուն ամրոցս դարձիր, կըսէր, «եւ իմ մահուանս լուրն ամուսնոցս տուր, որ Գիպուրկ ալ չկայ, եւ ինք Աստուծոյ ձեռքն է . . .»:

«Ինք Աստուծոյ ձեռքն է», գոչեց զքսուհին, եւ արտասուաց հեղեղ մը զինք չարչարող ցաւը մեղմացուց: Անկէ ետքը բարի զքսուհին Աստուծոյ ապաւինելով ծառային բերնէն բոլոր պատմութիւնը լսեց, եւ աւելի իր սիրելի Գունոն քան թէ ինքզինքը կը հոգար: Աղաչեց բարի Գլաւսին որ իրենց հետ մեկտեղ ամրոցը գայ եւ նոյն դժբախտ լուրը Գունոյին հաղորդէ. ճամբան ութամսեայ ծերի մը համար թէ եւ շատ տաժանելի էր, բայց բարի ծերն աս ծանր պաշտօնին ինք զինքը պատրաստ ցուցուց: Էւ աս տխուր ընկերութիւնը դէպ ի ամրոց երթալու ճամբայ ելաւ:

Պէտք է շարունակուի:

Բ Ն Ա Պ Ա Տ Մ Ա Մ Ա Ն

Սէյլոնի վրայ փղի որսորդութիւն մը:

Պարոն Պազէր, որ Սէյլոնի որսորդներուն ամենէն աներկիւղներէն մէկն է, իր որսորդութեան պատմութեանցը մէջ փիղերու գնդի մը հետ հետեւեալ պատերազմ մը կը ստորագրէ:

1850ին Նոյեմբերի մէջ, եղբորս եւ քանի մ'անձանց հետ ճամբայ ելայ եւ կղզոյն դէպ ի ան կողմը կ'երթայի, ուր որ շատ եղջերուներ կը գտնուին: Իմ շանս խնայելու համար տունը թողուցի, ձի հեծայ եւ ամենուս առջեւէն կ'երթայի: Երբոր ան տեղն հասանք ուր որ մեր վրանները պիտի կանգնենք, կէս օրէն ետքը ժամը 5 հասած էր: Նիկիւլայէն ութը անգլիական մղոն հեռու այնպիսի դեղ մըն էինք, ուր փիղերու տեղերը գիտցող մարդիկ կը դրուուէին: Մենք անմիջապէս գանձը մեզի կանչեցինք, որպէս զի մեր որսորդութեանց մէջ մեզի օգնական ըլլան: Երկրորդ օրը կանուխ, արեւը հասցիւ թէ ծագած էր մեր ձաւոր բլրակի մը վրայ ելանք որ անկէ փղերու հետքը փնտռուէր: Բայց բոլոր գիշերն անձրեւած ըլլալով, փիղերու հետքերն աներեւոյթ եղած էին: Այս օր մը պարսպ տեղ ասդին անդին պտրտելէն ետքը, երբոր մեր վրաններուն դառնալու որոշումն ըրինք, 1/4 մղոն հեռուէն յանկարծ փղի մը աղաղակը լսեցինք, որ երբեմն երբեմն դադրելով նորէն կը սկսէր, եւ ան զարհուրելի ձայնը մերձաւոր ժայռերու այրերէն յորսնալով, սրտման ձայնի պէս կու գար:

Փղին ձայնը լերան տակ եղող մոցառին մէջէն կու գար, որ ցած եւ գրեթէ անմատչելի տեղ մընդէր: Տարակոյս չունէինք որ գիմացնիս չէ թէ մէկ, այլ բազմութիւն փղաց պիտի ելլեն, որովհետեւ երբեմն երբեմն երեւան ելած հետքերն եւ ասդին անդին ծառի կտորտած ճիւղերը մեզի ասանկ կարծել կու տային: Աս պատրաստութեամբ յառաջ երթալով այնպիսի տեղ մը հասանք, որ խոտերը խիտ եւ 10 ոտնաչափ բարձր աճած ըլլալով, մեծ դժուարութեամբ միայն կրնայինք մէջէն անցնիլ:

Աս խոտերու մէջ մտնելէն ետքը, նոյնքու մէջ փղած ջրկին շարժումներն սկսայ յայտնի նշմարել, եւ արդէն իզմէ 30 քայլ հեռու փղի մը ախանջներուն շարժումը կը տեսնէի, բայց խոտին շատ բարձր ըլլալուն համար փիղերուն քանի հատ ըլլալը չէի կրնար նշմարել: Սկսայ մտածել թէ ինչ եղանակաւ կրնանք թշնամութիւններն սկսիլ. մեր հրացանաւորները սկսան վախնալ, եւ իմ ետեւի կողմն անցած կը փսփսային: Յանկարծ երկու պատիճներ (խրթներ) վեր բարձրացան եւ իրենց ընկերացը նշան տուին: Աստնք երկու յառաջապահ փղեր էին, եւ ասանց աղաղակին ձայնը ընկերաց հասնելէն ետքը, գանազան կողմանէ նոյն սրտման ձայններն ելան եւ պատիճները բարձրացան, եւ երկու փղերով արուած վտանգն, սը ըլլալը կը փնտռուէին:

Աս հասարակ փղի մը աղաղակը սրտմանէ ստուգիւ տարբերութիւն չունի, եւ աս երկու առաջնորդ փղերը, իրենց թոքերէն աս սրտմանման ձայնը հնչեցուցին, որպէս զի բանակը մէկ տեղ ժողովէն: Շուրջ մէկ վայրկեանի մը մէջ բոլոր գունդը, աս երկու առաջնորդներուն քով ժողովեցաւ, ձախարդ գէպ ի մեզի դարձուցած: Աս վայրկեանը մեր յարձակմանը յարմար սեպեցի, ու բարձր խոտին մէջէն վրանին քայլեցինք: Բանակին մէկ մասը շուտ մը դարձաւ ու սկսաւ փախչել, բայց երկու առաջնորդներն եւ ուրիշ երեք փղեր ախանջներն ու պոչերնին անկած սկսան վրանիս քայլել: Աստնք գիծ մը կը կաղմէին եւ իրենց պատիճովը բարձր խոտերը աջ ու ձախ նետելով շուտ մը վրանիս կատաղի նայուածք մ'արձակած, տասը քայլի չափ մեզի մտակցան: Հոս մեր հրացաններէն աղէկ հարուած մ'ընդունեցան, ետեւինս պատրաստուած պահեստի հրացանները ձեռք առինք, եւ երբոր վերջապէս կրակը դադրեցաւ, ու վառօրի մուտք փարատեցաւ, հինգ հսկայ դադանները առջեւնիս դետինը փռուած տեսանք: Անմիջապէս փախտախան բանակն սկսանք հալածել եւ շուտ մ'ալ տնոր հասնելով տեսանք որ ասդին անդին կը ցրուէր: Եղբայրս փիղ մը զարկաւ որն որ նորէն յարձակելու կը պատրաստուէր, բայց իմ երկրորդ հարուածովս դետինը փռուեցաւ: Ես մինակ երկու հատ կրկին բերնով հրացան ունէի եւ զանանք ալ նորէն չէի լեցուցած, բայց որոն անանկ հրապարիչ էր, որ չէի կրնար հալածելէն ետ կենալ: Ար յուսայի որ եղբորս մէկ կամ մէկալ զինակիրը ինծի համար պահեստի հրացան մ'ալ ունենայ:

Մնացածը գալ անգամ:

ՔԱՂԱՔԱՔԵՒՏԳ ԵՒ ՋՕՐԱՎԱՐԷ

Փ Ա Մ Ա Ն Ա Կ Ի Ս

ՓՐԱՆԿԻՍԿԱՍ ՆԻԼ ՍՊԱՐԱՊԵՏ

Վաղղիական զինուորական հանձարագիտաց (ingénieurs) հրամանատարը, եւ Նաբալէոն Գիս օգնական զորավարը 1802ին ծնուաւ եւ իր սկզբնական կրթութիւնը բազմարուեստեան համալսարանին մէջ ընդունեցաւ, ետքը իբր ստորին տեղակալ Մէջի հանձարագիտաց դաստասան մէջ: 1827ին իբր տեղակալ զորաց մէջ մտաւ, եւ 1835ին հանձարագիտաց գնդոյն հարիւրապետ եղաւ: 1836ին Ափրիկէ նաւարկեց, եւ 1837ին զորավարաց ժողովին մասնակից եղաւ, եւ Գոնուարանդինի վրան քայլեց: Աս տեղւոյն տու-


նուած ատեն եղած գ ժ ու արին եւ արիւնահեղ պատերազմին մէջ հանձարագիտաց գունդն անանկ մեծ օգնութիւն բրաւ որ յաղթութիւնն աննոց արուեցաւ: Նիլ աւ գնդոյն մէջ անանկ արութեամբ գործեց, որ պատերազմի պաշտօնարանէն շորհակալութեան թուղթ ընդունեցաւ եւ նոյն տեղոյն հանձարագիտաց գնդոյն հրամանատարն աւնուանուեցաւ: Հետեւեալ տարին զօրաբաժնի մը հրամանատար եղաւ եւ 1839ին զօրավարի տեղակալ անուանուեցաւ: Գաղղիա դաւանալէն ետքը Մէյի հանձարագիտաց երրորդ վաշտին իբր հրամանատար ծառայեց եւ 1846ին աննոց վրայ զօրավար եղաւ: Իր անունը ամէն տեղ տարածուեցաւ եւ իբր հանձարագէտ պաշտօնակալ անանկ գիտուն եւ յաջողակ ճանչուեցաւ, որ 1849ին Հռոմոյ վրայ եղած յարձակման ատեն, բանակին բոլոր հանձարագիտաց զլուխ անուանուեցաւ, եւ երկու ամիս ետքը գնդապետ եղաւ: Իբր գնդապետ Հռոմոյի երէք շաբթուան պաշարման ատենն առաջնորդեց: Բանէ հասկցողները Նիլին պաշարման գործողութիւնները միաբերան կը զովեն, որ յարձակման զլուստը կէտերը յաջողութեամբ եւ աղէկ ընտրելով, եւ խրամները մեծ գործունէութեամբ եւ վարպետութեամբ բանալովը ինքզինքը ցուցուց: Երէք շաբթուայը՝ յարձակում ընելու համար արդէն ձեռք մը բացած էր, որ Յունիս ամսոյն 20ին եղաւ: Թէպէտեւ քաղքին ներսի կողմերը կը պաշտպանուէին, բայց Գաղղիացիք Նիլին գործողութեամբ նոյն ամսոյն 29ին զլուստը եւ քաղքին վրայ տիրող պարիսպը բռնեցին եւ անով Յունիսի 3ին քաղաքը անձնատուր եղաւ: Նիլ աւ արշաւանքէն ետքը, երբոր Գաղղիա դարձաւ, պատերազմի պաշտօնարանին մասնակից եւ հանձարագիտաց մասնաժողովոյ անդամ եւ հատուածի մը (division) գնդապետ եղաւ: Եւ իբր գնդապետ Պարսիկէն ա'իլիէն բանակին հանձարագիտաց կը հրամայէր, որ 1854ին Օգոստոսին պարզիկեան նաւատորմով Պրմարունտ խաբուեցաւ: Հոն Ռուսոյ՝ Ալանտ կղզոյն վրայ եղած ամուր դիրքը ստոյգ է ծովու կողմնէն պաշարուած լինոցած էր, բայց ցամաքի կողմնէն դեռ ազատ էր: Անոր համար զօրքերը ցամաք հանուեցան. Նիլ՝ հարաւային աշտարակ կոչուած ամրութեան գիմոցը՝ որ բոլոր ամրոցին վրայ կը տիրէր, երկու մարտից կամոնեց, եւ երկու օրուան մէջ չէ թէ միայն նոյններուն շինութիւնը գլուխ հանեց, այլ նաեւ աշտարակին թնդանթիւնն ալ լրեցուց: Ծովու կողմնէն եղած յարձակումը երեւելի բան մը չէր, բայց ցամաքի վրայ եղած մարտիցներն իրենց կրակով ամրոցն անանկ գրգռեցին, որ Օգոստոս 16ին Ռուսք անձնատուր եղան: Աս յաջող գործքը, թէպէտեւ ուրիշ եւք մը չունեցաւ, բայց Նիլին անունը շատ բարձրացուց: Նաբոլէն Գ. 1855ին սկիզբը՝ զանի իր օգնական զօրապետն անուանեց, եւ խորճ խաբեց որ քննէ թէ ինչն համար Սեւաստորոլին պաշարումը յառաջ չ'երթար:

Նիլին խորճ երթալը Փետրուարին մէջ կ'իյնայ, երբ Սեւաստորոլ արդէն չորս ամսէ ի վեր պաշարուած էր: Նիլ խրամները երէք շաբթուայ քննելէն ետքը ցուցուց որ որոշիչ յարձակումը Սեւաստորոլին քաղքին կողմնէն չէր կրնար ըլլալ, այլ պէտք է որ Գարսպէնայա արուարձանին կողմնէն ըլլար: Ասով ճամբայ բացուեցաւ Ռուսոյ ամենէն զօրաւոր կիտին այսինքն Մալաքոֆին վրան յարձակելու: Քիչ մ'ետքը Մալաքոֆ առնուեցաւ, եւ անով Գաղղիացիք ու Անգլիացիք՝ քաղքին հարաւային մասին եւ բոլոր նաւահանգստին վրայ տիրեցին: Ապրիլի 9ին,

հանձարագիտաց Պիլոյ գնդապետին թնդանթի գնդակէ մ'իյնալէն ետքը, Նիլ յարձակման գործքերը կարգաւորելու հրամանատարութիւնը վրան առաւ: Իսկզբան առջի բռնուած ճամբուն հետեւելով, Մայիսի 6ին, խիստ գնդակածութիւն մը սկսաւ, բայց երբոր ամիկա ինչպէս նաեւ առջինն ալ չյաջողեցաւ, եւ որոշեալ յարձակումը գլուխ չեղաւ, Գանրուպէր գնդապետը, որ մինչեւ նոյն ատենը վերին հրամանատար էր հրաժարեցաւ: Բեւիտի իր յաջորդը, առջի ընթացքը փոխելու համար Նիլին հետ միացաւ: Ռուսոյ բազմութիւ թնդանթի թափը ինչպէս նաեւ ստանաւորայ գունդը, Գաղղիացոյ յանկարծ մօտենալէն ստանեցան: Պատրաստուած գնդակածութիւնն սկսելէն ետքը, Գաղղիացիք հետզհետէ Ռուսոյ դիրքերը կը բռնէին, բայց հանձարագիտաց գունդը փոխանակ յառաջ երթալու բռնած դիրքը չէր թողուր: Ասոր վրայ Մալաքոֆին ճակատն իբրեւ գլխաւոր նպատակ դրուեցաւ, եւ աւ եղանակաւ 1855ին Սեպտ. 8ին, խրամները մինչեւ երեսուն քայլի չափ բերդին մօտեցնելէն ետքը, յարձակումը առնուեցաւ:

Նիլ գնդապետը, գաղղիական հանձարագէտ պաշտօնակալաց մէջ մեծ համարում ու իշխանութիւն ստացաւ: Նիլին կայսեր անձին իբր օգնական զօրապետ այնչափ մերձեցալը, քաղաքական նշանակութիւն մ'ունէր, ինչպէս որ աս վերջի տարիներուն մէջ տեսնուեցաւ, երբոր Նաբոլէն զանի իբր վաստահան անձ մ'ապին անգին կը խաբէր: Աս պատգամաւորութեանց ամենէն վերջինը Գուրին խաբուելէն էր, ուր զնուորական խորհրդատուութիւն կ'ընէր, եւ Սարաիոնիս՝ Գաղղիային հետ սերտիւ միացունելու ետեւէն կ'իյնար, սրպէս զի Գաղղիա իշխանահին, իշխան Նաբոլէնին հետ կարգելը գլուխ հանէ:

Նիլ աւ տարւան իտալական արշաւանքն ալ մէկտեղ բրաւ, եւ Յունիսի 24 Սոլթերիոյի պատերազմէն ետքը սպարապետ անուանուեցաւ:



Պ Է Ն Ե Տ Է Ք

Ներկայ ժամանակիս աւստրիական զօրավարաց քաղաքաւոր մէջ տեղի ունի սպարապետի տեղակալ Պարն Պէնէտէր: Ինք զնուորական ամէն քաջութիւններով զարգարուած ըլլալուն համար «քաջերուն քաջը», պատուանունը ընդունած է: Իտալական վերջի պատերազմի մէջ ալ իր զաբնիները ժողովեց: Ինչպէս ծանօթ է, Պէնէտէր սպարապետի տեղակալը, պատերազմի սկիզբը, կայսրմէ ուղղակի Գրադաւէն Իտալիայի գլխաւոր բանակը խաբուեցաւ:

Ուղղովիկոս Պէնէտէր 1804ին Ռենկարիայի Էօտէնպուրի քաղաքը ծնած է: Քսան տարեկան տարին տեղակալ էր: 27 տարւան վերին տեղակալ, եւ իբր այսպիսի 1833ին Իտալիա խաբուեցաւ: 1835ին հարիւրապետ եւ 1840ին վաշտապետ 1843ին հրամանատարի տեղակալ եւ 1846ին հրամանատար եղաւ: Աս վերջի պատուովը Վալիցիայի մէջ եղած յեղափոխութեան ատենը իր հնարագիտութիւնը ցուցուց, 1847ին Տիւրքիոտանաւոր գնդոյն հրամանատար եղաւ եւ Իտալիա խաբուեցաւ եւ նոյն ատենը Բիւեննոլեցոյ հետ եղած պատերազմի մասնակից եղաւ: Հոն Մորդարայի դէմ եղած յարձակման ատենը (1849, Մարտ 21) եւ Նովարային որոշիչ պատերազմին մէջ (1849 Մարտ 23), Պէնէտէր անանկ քաջութեամբ զարնուեցաւ որ անոր վրան անմիջա-

պէն գնդապետի տեղակալութեան բարձրացաւ: Անկէ ետ-
քը Գանուբեան բանակին մէջ ջոկին վրան իշխելով, Ի-
սապիայի երկրորդ բանակին մէջ մնաց: Անկէ ետքը սպա-
րապետի տեղակալ եղաւ:

Խառախան վերջի պատերազմներու տակեր, շատ ա-
րաւթեամբ եւ ճարտարութեամբ վարուեցաւ: Մաճենդայի
պատերազմի տակն, սաղոյք է մաս չունեցաւ, որովհետեւ
ինքը իր բանակովը Բաւիա էր, բայց թողանութներու ձայ-
նը լսելը բաւական եղած էր ճամբայ ելելու եւ իրեններուն
օգնութեան հասնելու, բայց ինք զեռ չհասած, արդէն
Աւստրիացիք եւ քաջաւած էին: Բայց Սոլֆերինոյի պա-
տերազմի մէջ տասնի չէր, ինք Աւստրիացուց աջ թեւը կը
կազմէր եւ 24,000ով Բիէմնոգեցուց 50,000ին դէմ կը պա-
տերազմէր եւ քաջութեամբ զիրենք կը մղէր: Եւ երբոր Աւ-
ստրիացուց բանակին կենդանը ակարացաւ եւ իրիկուան
դէմ եւ քաջաւելու պարտաւորեցաւ, իրեն ալ հրաման
զնայ որ ետ քաշուի: Քաջ Պէնեաէք սա հրամանը՝ ար-
տասուօր ընդունեցաւ, բայց իր կայսեր հրամանին հնազան-
դելու համար, մինչեւ յոթանալ պատերազմէն եւ թշու-
մին մղելէն ետքը զիշերուն ժամը 9ին, 700 Բիէմնոգեցի
զերիներով եւ քաջաւեցաւ:

Պէնեաէք իր զորքէն շատ սիրուած էր, որովհետեւ
իր զիշարական քաջութեան հետ, արտաքայ կարգի ըն-
տանութիւն ալ միացուցած էր: Խաղաղութիւնը զինք իր
փառաւոր ատպարեղէն եւ կեցուց: Բայց սնուշտ ուրիշ
ատեն բաւական առիթ պիտի ունենայ իր հայրենեաց նոյն-
պիտի ծառայութիւններ մատուցանելու:

Ծ Ա Ղ Մ Ե Բ Մ Շ Ա Մ Ո Ռ Թ Բ Ի Ն

Գ. Ո Ո Ս Ե Ի

Յակինթ (Hyacinthus. Զի-մայի-Լ):

Աս ծաղիկն ամենուն ծանօթ է, եւ ասոր վերաբե-
րեալ ամէն տեսակներն ալ պարտէզներու մէջ իբր զարդ կը
գործածուի, եւ իր գեղեցկութեանն ու անուշահոտու-
թեանը համար շատ յարգի է:

Արեւելեան կամ հասարակ յակինթ (H. orientalis)
ամենէն հասարակ եւ սիլեմաբար Ասիայէն եկած եւ 1596էն
ի վեր պարտիզայ իբր զարդ գործածուած ծաղիկն է. որ
թէ դունչոյն, թէ բազմաթերթութեան եւ թէ ծաղիկն
ձեւով շատ տեսակ կ'ըլլայ, սմանք աղաւ օդոյ մէջ, սմանք
ընձանակի մէջ ժամանակէն յառաջ կը ծաղիկն, եւ թէ
զեղոյն եւ թէ անոյշ հասին համար, իրաւամբ ծաղկատե-
րներուն սիրելին կը կոչուի: Ծաղիկը ձագարածէ է, վարի
կողմը ուսած: Օր աւուր վրայ ասոր տեսակները արուես-
տով կը շատնան: Հոս միայն հետեւեալներուն վրայ կը
խօսինք:

Յակինթները՝ ծաղիկն որպիսութեանցը նայելով
երկու գլխաւոր բաժանմունքներ ունին, այսինքն քարք կամ
բազմաթերթ եւ պարզ: Տնկարաններէն սմանք միջին տեսակ
մ'ալ կը գնեն որ է կէս քարք: Աս երկու բաժանմանց ամէն
մէկն ալ կ'ըլլաւոր գոյներու կը բաժնուին, որ են կապոյտ,
կարմիր, ճերմակ ու դեղին: Յակինթի ամէն տեսակներէն
ուելի պարզերը միայն՝ բնութեանէն իրենց արուած գեղեցիկ
ձեւը պահած են: Եւ միայն սմանք եւ կէս բարդերը, կրնան
իրենց սերմովը տեսակին յառաջ տանիլ, ուր որ կատա-

րեալ բարդերը չեն կրնար: Արհեստով յառաջ բերուած
տեսակներու վրայ անցեալ դարու մէջ մեծ համակրութիւն
մը կար: Ով որ պարտիզին մէջ նոր տեսակ մը ունէր, եր-
ջանիկ կը համարուէր: Հորանտացի մը որ յակինթի մեծ
սեր ունէր, իր պարտիզին մէջ նոր տեսակ եւ գեղեցիկ յա-
կինթ անկեր ունենալուն համար շատ տարիներ է ի վեր ինք
զինքը երջանիկ կը սեպէր, թէ եւ ուրիշներուն քովն ալ
նոյն տեսակը կամ անոր նմանը կը գտնուէր: Մէյ մ'ալ ըստ
պատահման կ'իմանայ որ Գաղղիա նոյն տեսակը կը գտնուի
եղեր: Ատլանտէն գրգռեալ Գաղղիա կ'երթայ եւ ան արն-
կոյն սոխերը 1000 սոխի ծախք ընելով կը գնէ եւ ոտքին
տակն աւանելով կը կոխուտէ: — Դոր ելած յակինթի սոխ
մը նոյն տակնը 2000 ֆրանկի կը ծախուէր: — Որպէս զի
յակինթ մը գեղեցիկ ըսուի պէտք է որ ա) ծաղիկն ցօղունը
զբաւոր, եւ երկայնութիւնն ալ այնչափ որ ծաղիկն վարձ մասերը
սակոյն տերեւին հասնին: Բ) Առանձին ծաղիկները կարճ կը-
թերթով, ծաղիկն գլխաւոր ցօղունը ամէն կողմնէ պիտի
պաշարեն, իրարու մօտ, եւ իրարմէ հաւասար հեռաւորու-
թիւն պիտի ունենան, եւ ծաղիկն վնջին ծայրը քանի կ'եր-
թայ առանձին ծաղիկներուն թիւը պիտի նուազի եւ կը-
թերթին պիտի կարճնան, այնպէս որ ամբողջ ծաղիկը կա-
նանաւոր եւ արածայր սեւն մը պիտի ձեւայնէ: Գ) Ծաղիկն ա-
ռանձին առանձին զանգակները ծաղիկն արեւմտեան դէպ ի երկը
պիտի չնայն, այլ ուղղակի պիտի կենան: Դ) Ծաղիկն զանգա-
կներուն ինքն արչափ որ շար է, այնչափ ալ յարգի է: Պարզ
յակինթ մը, կատարեալ համարուելու համար 20էն աւելի
զանգակիկներ պիտի ունենայ, իսկ բարդը 10էն աւելի: Թէ
որ ծաղիկն սոխը շատ զօրաւոր է կրնայ պարզ մը մինչեւ 60
զանգակիկ, իսկ բարդ մը մինչեւ 40 ունենալ: Ե) Ամեն մէկ
զանգակիկը պիտի է որ մէծ, կանանաւոր յեռով, եւ կարարեալ
ծաղիկն, նաեւ բերանն ալ ընդարձակ ըլլայ: Բարդերէն
կը պահանջուի որ տերեւներուն երկայնութիւնն ու լայ-
նութիւնը հաւասար համեմատութեամբ ընթանան, տե-
րեւներու ցօղունին հետ միացած տեղերու մէջերը պարապ
միջոցեր չըլլան, եւ թէ երկայն եւ լայն տերեւ մը, ուրիշ
կարճ տերեւը չիծածկէ: Նոյնպէս արտաքին տերեւները
պէտք է որ դէպ ի ետեւ ծռած ըլլան: — Շատ դժուարաւ
կը պատահի որ յակինթի մը վրայ ամէն յառաջութիւնները
կատարելապէս գտնուին, բայց բարդերու վրայ գտնուիլը
ուելի եւս դժուար է: Շատ անգամ ամենատուր սոխերը,
շատ պակասաւոր ծաղիկներ կ'ունենան:

Ասոնց մշակութիւնը թէ ազատ օդոյ մէջ երկրի
վրայ կ'ըլլայ եւ թէ խցի մէջ: Աերջներ կրնայ երեք տե-
սակ ըլլալ, հողով, ջրով եւ մամուռով: Յակինթը ազատ
օդոյ մէջ մշակելու համար պտղատու, թեթեւ եւ խոնաւ
երկիր կ'ուզէ:

Յակինթի համաձայն աղէկ հող ունենալու համար,
տարի մը յառաջ աղքով խառնուած ջերմոցի փափուկ
հող կ'առնուի, եւ մէջը հողոյն 1/3ին չափ պարտիզն աղէկ
հող, եւ նոյնչափ ալ փայտի հող կը խառնուի, եւ հողե-
րու աս խառնուրդը դարունէն մինչեւ Աւգոստոս երբեմն
երբեմն աղէկ կը խառնուի: Ով որ ջերմոցի հող չունի,
կրնայ հետեւեալ եղանակաւ աղէկ հող մը ձարել, որ առ-
ջինէն ալ աւելի ընարելի է: Գարնան թեթեւ եւ աւա-
զուտ մարդագետնի (խոտով ծածկուած գետնի) վրայէն,
խոտին կարգը 6—9 մասնաչափի չափ փորելով պէտք է
զլաշտութեամբ մէկ գի աւանուլ: Աս խոտին վրայ անոր շա-

փոյն 1/4—1/3ի չափ, կովու զուտ աղը դնել, որն որ պէտք չէ որ յարգով կամ ուրիշ տնկով խառն ըլլայ: Չիու եւ ոչխարի աղըը վնասակար է: Թէ որ մարգագետնի հողը դեռ կոշտ է պէտք է վրան բարակ եւ մաքուր աւաղ դնել: Իսկ այնպիսի տեղեր ուր մարգագետինը միայն աւաղըտ երկրի վրայ է, հոն մարգագետնի հողին հետ քիչ մը կաւուտ երկիր եւ քիչ մ'ալ շմարած կիր կը խառնուի: Եւ որպէս զի աս խառնրգով անգոր հող մը յառաջ չիգայ հողոյն 1/3ին չափ տարի մը կեցած կովու աղը ալ կը խառնուի: Աս եղանակաւ պարարտուած հողերը ամառը ստեպ կը փորուի կը խառնուի, եւ չոր եղած ատեն կը ջրուի: Աշնան թող կը տրուի որ հողը չորնայ, որպէս զի մաղուի: Մաղուելէն ետքը աւելցած կոշտ կտորները, նորէն չմաղուած կոյտին վրայ կը նետուի, որպէս զի մինչեւ հետեւեալ տարին ան ալ հող գառնայ: — Յակինթը տնկելու տեղը պէտք է բաց, քիչ մը ցած եւ կարելի եղածին չափ քիչ մ'ալ խոնաւ տեղ ըլլայ եւ առաւօտեան տարեւն անարգել տեսնէ: Թէ որ ձմեռը անծածկ պիտի մնայ նէ, պէտք է որ կէտորուան արեւէն քիչ մը պատրսպարուի: Ազորտոսի սկիզբը պէտք է յակինթին ածուն Չ տնտաչափ խորունկ փորել հողը դուրս հանել: Աս փորին մէջ 9—10 մատնաչափ խորունկութեամբ փայտի եւ կամ հին ջերմոյներու հող լեցնել եւ սոքով աղէկ մը կոխել: Այլ որ աս հողը չունի, այնպիսին կրնայ փրթած եւ Չ տարի կեցած կովու աղը առնուլ, եւ կամ դարնան պէտք է փայտի սղոցած, մարգագետնի հող, կաղնոց կեղեւի փրթած փոշի, փրթած տերեւներ եւ կովու աղը առնուլ, կոյտ մը շինել, նոյնը խոնաւ բռնել եւ ամէն 8—15 օրը մէյ մը փորել եւ խառնել Վերայիջեալ փոսոյն մէջ բաժն հողերնիս դնելէն ետքը, վրան յակինթը հողը կը դրուի 9—10 մատնաչափ, աս ալ աղէկ մը կը կոխուի: Աս փոր թող կը տրուի որ փոփոխ անձրեւ ուտէ եւ արեւ տեսնէ: Թէ որ օդը շատ չոր կ'երթայ նէ, որպէս զի արեւակէն խիստ տաքնալով, հողոյն սննդարար մասը չցնդի, լաւաղոյն է վրան ծածկել:

ՄԱՆՐԱՆՈՒՐՔ ՈՒ ԶՈՒԱՐԾԱԼԻՔ

Երկու կէտերու պատերազմ:

Երկու շարթ յառաջ, անգղիական ծովեղերէն 1 1/2 մղոն հեռու երկու կէտերու (սուլուս) մէջ կուր մը սկսաւ, զորն որ ձկնորսները երեք ժամ գիտեցին: Աս երկու հրէշները իրենց զրբանրոյն ու սրտերով իրարու հետ խիստ կը զարնուէին, ետքը յոգնելով իրարմէ կը բաժնուէին. բայց քիչ մը վերջը վայրաշարժի (Locomotive) մը արագութեամբ, որ ժամու մը մէջ 50 — 60 մղոն ճամբայ կ'ընէ, նորէն իրարու կը մտոհնային եւ զրբանրոյն անանկ իրարու կը զարնէին որ քիչ մ'ատեն թմրած կը մնային: Ետքը պատերազմը նորէն կը սկսէր. 20էն մինչեւ 30 տնտաչափ իրարու գէմ ջրոյն վրայ բարձրացած կը կենային, եւ բոյրախիբնին աղետաբէ ներկած էր: Երեք ժամ աս եղանակաւ կուռելէն ետքը հրէշներէն մէկն անշարժ մնաց: Յարժողը թող ստու գնաց: Հետեւեալ օրը ստուկած կէտը ալիքներէն Ուիգէն 12 մղոն հեռու Նիտարնի ծովեղերըը նետուած էր:

Արջնագորտի (Գորս Գորսաղ) վաճառականութիւն:

Փարիզի մէջ հիմակուան ատենս վաճառականութեան նոր ճիւղ մ'ալ կը ծաղիլի, որ է արջնագորտերու վաճառականութիւն: Քանի մը տարիէ ի վեր աս գորտերը Փարիզի բանջարավաճառներու օգնական գնդերը եղած են: Ասոնցմէ շատերն

իրենց մեծ փութով հոգացած կանաչեղէնները միջատներուն ազականութենէն կ'ազատեն: Արջնագորտերը նաեւ քանի մը տեսակ կողունները բնաջնջ ընելու ճիւղ մ'ունին, որոնք եթէ այսպիսի միջոց մը չըլլայ, մէկ գիշերուան մէջ պարտիզի մը բոյներն բոտ մեծի մասին ապականելու բաւական են: Ասոնց 12 հատը Լոնտոն 6 Շիլլինի (7 ֆրանկ, 50 սանտիմ) կը ծախուին: Արջնագորտերը Փարիզ Լոնտոնէն աւելի աժան ըլլալուն համար (5 ֆրանկ) Փարիզ կը գնուին եւ Լոնտոն կը խաւրուին: Աս անասնոց վաճառականները, նոյները տակաւներու մէջ կը լեցնեն, եւ ճամբայ կը հանեն: Բայց զարմանալին ան է որ անասունները տակաւի մէջ հիւթ մը դուրս կու տան, զոր գիտնականը երբեմն անվնաս երբեմն իբր թունաւոր կը բարոզեն, եւ աս վաճառականներն իրենց մերկ բազուկները մէջը կը խոթեն եւ նոյն հիւթը կը սակառեն: դուրս կը հանեն: — Աս անասունները գնողները պարտեղներնուն մէջ աղաս կը թողուն, որպէս զի ասոնց միջնորդութեամբը պարտեղը վնասակար միջատներէն եւ կողուններէն մաքրուի:

Քանի մը Բնապատմական լրեր:

— Ֆիլատէլֆիայի գիտնական ընկերութիւնը, Հէյսնաւ պետին պատճառներէն զրգուեալ, որ երկրին բեւեռին հասնելու կարելիութիւնը կը ցուցնէ, այսպիսի ձեռնարկութեան ինք զինքը որոշեց: Աս ընկերութեան Ուիլիլմ Էարսթըտ անդամը, որ ինք զինքը պատրաստ կը ցուցնէ գիտնական գիտորութեանց առաջնորդ ըլլալու, Էւրոպայի ամէն ուսումնական ընկերութեանց կ'աղաչէ հետեւեալ նիւթոյն վրայ իրեն ծանօթութիւն տալու թէ Բնական գիտութեան կամ Ֆիլիզիայի եւ օգերեւութեամբ նախութեան գլխաւորաբար ո՞ր փորձերը հարկ են հիւսիսային բեւեռին վրայ ըլլալ:

— Ուայդ օդանաւորը, Յուլիսի 1ին, Ատլանտեան ովիանտոսին վրայէն ճամբորդութիւն մ'ընելու մտքը, Ս. Լուիէն բարձրացաւ: Երկրորդ օրը Ֆլեթրիտ տեսնուեցաւ, անկէ իր ճամբորդութիւնը դէպ ի հիւսիսային արեւելեան կողմը յառաջ տարաւ: Իր գիտաւորութիւնը գրուի երաժ պիտի չըլլայ, որովհետեւ անոր Էւրոպա հասած ըլլալը բնաւ չիտուեցաւ:

— Վետուլ լեւը, որուն բռնկած ըլլալն արգէն մեր ընթերցողաց ծանուցած էինք, դեռ նոյն վիճակը կը շարունակէ. եւ իր շարունակեալ գործունէութիւնը հիւսիսային արեւելեան կողմը նոր բացուած ծակով աւելի սասակացաւ: Լաւաճի հեղեղը նոյն կողման զառի վայրին վրան եղած այգետասանները փճացուց:

— Յունիսի 11ին, Անտիկալիստեան Հէմադ գաւառին նոյն անուամբ քաղքին գետնաշարժը ամէն բուն անապատ դարձուց: Դոյն օրը կէտորէն ետքը ժամը 4ին խիստ ցնցում մը, երկիրն անանկ սասանեց որ Ռուսական պետութեան գեղեցիկ եկեղեցիներն ու պալատներն, որոնցմով քաղաքը զարդարած էր, փլատակներու կոյտեր դարձան: Այս ժամ ետքը երկրորդ ցնցում մ'ալ եկաւ, ետքը երրորդ մ'ալ եւ անկէ ետքը բոլոր գիշերը, երկիրը անընդհատ կը տատանէր, եւ նոյն ցնցումները մինչեւ ամոյն 15ը տեւեցին: Պարտիզաց ծառերը բոլոր գետինը տապալեցան, կորուստը խիստ շատ կ'երեւայ, բայց դեռ մարդկան կորստեան թուոյն, եւ առանց յարկի մնացած դժբախտներուն վիճակին վրայ, մանրամասն ծանօթութիւն չունինք:

Անակնունելի ժառանգութիւն մը:

Քանի մը շարթ յառաջ Վենետիկ քաղքին մէջ ժառանգութեան պատմութիւն մը օրական խօսակցութիւն եղած էր: Հին պատրիկ ցեղէ ազնուական բայց ինկած Վենետիկցի մը 41 տարի յառաջ հայրենիքը թողուցած Արստոտիլինուպոլիս ու անկէց ալ Գայիրո գացած էր, եւ 36 տարիէն աւելի իր վրայ ամենեւին լուր մը չէր առնուած, այնպէս որ կորուած ու մեռած կը կարծուէր: Վերջի շարթները Վենետիկի մէջ գտնուող կրտսեր եղբորը որն որ փողոցներու վրայ ձեռնածութեամբ (օգրապա) ու կուրբերուն առաջնորդութիւն ընելով հայրը կը գտնէր, տեղոյն ընդհանուր հիւպատոսէն ծանուցում մ'եկաւ, որ կորուած եղբայրը նորերս ստոյգ մեռած է եւ իրեն 2 միլիոն 800-000 Փրանկ թողուցած է:



ԵՌՌՌՌՌ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 2.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր

ԳՈՆՐԱՏ ԿԱՅՍՐԸ

Գ. Կասիսիսի յարտաջ եկիս զիսի մը:



Պաճ գէպքերէն, Ատրուտոս խոհեմութիւն ընելով, Կէրպէրկային բան մը չպատմեց: Ինք տղան մկրտեց, Ռոպերթ կնքահայր եղաւ եւ անունը Հենրիկոս կոչեց: Մեր անտառի մարդիկներու մեկհատիկ առարկայն Հենրիկոսն էր, զինքը ամենայն եղանակաւ կը խնամէին, որ պղտիկը զուարթ ըլլայ:

Հոս աս հանգէսը պատահած ատենը, Վարիենաւին վանքին մէջ, ուր կայսրը հասած էր, Գերմանիայի մեծագոր կայսրը իջած ըլլալուն համար մեծ ուրախութիւն կար: Հոն կայսեր վերքերը օծեցին, իրեն առջին ազնիւ կերակուրներ եւ գինի բերելով զինքը կազդուրեցին, եւ փափուկ անկողնոյ մէջ հանգուցին:

Գոնրատ, երկրորդ օրը իր Ագնէս դստերը հետ տեսնուելէն եւ պագտուելէն ետքը, որ նոյն վանաց սցեյլութեան եկած էր, ձի մը խնդրեց, որով Ֆալցի Ասիէն քաղաքը ձիավարել կ'ուզէր: Վանամայրը, զկայսրը առնելով, վանաց նախագահի թր տարաւ ուր տասուերկու աղնուական պատանիներ ու հարուստ եւ շքեղ զարդարուած երիվար մը կայսեր կը սպասէին: Հոն մեծարանաց ըմպելի մը մատոյց կայսեր եւ ամէն կարելի յարգութիւնը ըրաւ: Կայսրը իրեն եղած հիւրասիրութեան հատուցում մ'ընել ուզելով, Միւնսդէր քաղքին ուր Վարիէնաւի վանքը կը գրտնուէր, սահմանին մէջ ամէն աճած եւ գտնուած իրերուն նկատմամբ, ապահարկութեան իրաւունք տուաւ:

Կայսեր կորսուած համարուած ատենը, Ասիէնի մէջ, գոյժ մը տարածուած էր, եւ մեծ վախ ու հոգ կար թէ կայսրը անասպնջական անտառաց մէջ, իր որսի մարդիկներէն զատուած եւ կորսուած ըլլայ, եւ թէ թէեւ զինքը երկայն ատեն փնտռած են, բայց իրեն տեղ արջաբնակ անտառաց մէջ իր փղզիած գլխարկը գտած են: Աս գուժերուն վրայ, իր Կիզէլա ամուսինը, զանի փնտրելու համար շատ մարդիկ

խաւրած էր, բայց ասոնցմէ գեռ մէկը տուն չդարձած, մէյ մ'ալ կայսրը՝ ողջ առողջ, գեղեցիկ եւ շքեղ զարդարեալ երիվարով մը ձիավարելով, արբունիքն իջաւ: Կիզէլա ուրախութենէն գլուխը անոր կրծոցը վրան դրած, անբարբառ կարտասուէր, եւ շողբորթաց բազմութիւն մը կայսեր բոլորտիքը պատած, աս գէպքը իրենց առիթ առնելով, զինքը Նախախնամութեան սիրահանը կ'անուանէին, իբր թէ Նախախնամութիւնը իր մեծափառութեան դիւրութեանը եւ զանի պաշտպանելու համար, անկոխ անտառաց մէջ կազմած եւ զարդարեալ երիվար պատրաստած ըլլայ:

Գոնրատ քանի որ Աքսորեղոյն եւ Ռոպերթին վրայ կը մտածէր, մտքէն կը ծիծաղէր, պաղ եւ լուռ իր արբունեաց անձանց նայելով, գէպ իր բնակութիւնը քաջուեցաւ: Իրեն եղած հարցմանը ասանկ պատասխան կու տար. «Իմ կորսուելուս դիշերը անխորձի մը քովն անցուցի, որ երկրորդ օրը ինձի գէպ ի Մարիենաւ առաջնորդեց»: Աս պատասխանէն ետքը, իր քովն եղած ասպետներն, կանայքը եւ ամէն ներկայ եղողները ճամբելով, թոյլ տուաւ որ միայն Ռատէպոնն ու Ֆիլսթէնշթայնը քովը մնան: Բազմութիւնը հեռանալէն ետքը, Կայսրը հետեւեալ եղանակաւ խօսեցաւ. «Ինչ որ քովս եղած բազմութիւնը իմանալ կը բաղձար, արդէն պատմեցի, բայց որսակիցներէս բաժնուելէս ետքը, ժայտերու եւ անտառներու մէջ թափառելու ատենս պատահածներուն մանրամասն պատմութիւնը, սրտակից բարեկամներուս պատմել կ'ուզեմ»:

Կերոյ, շողբորթութեամբ մը մինչեւ գետինը ծռելով, աս մեծ շնորհաց շննձու խօսքերով շնորհակալ եղաւ եւ կայսեր ձեռքը պագաւ, իսկ հաւատարիմ Ֆիլսթէնշթայնը, լուրթեամբ մը կայսեր աւելի մտեցաւ:

«Ինչ գիշերը», ըսաւ Կայսրը «Իմ ասպնջականիս զուակ մը ծնաւ, աս մօրուաւոր եւ մորթերու մէջ փաթտուած մարդը մէյ մը հոս, մէյ մ'ալ հոն կը վազէր, եւ անոր վայրենի աւագը, աչքերէս քունս կողոպտեց, հաղիւ առտուան գէմ քիչ մը քնանալու սկսայ: Մէյ մ'ալ յանկարծ խղղուած, բայց բորբոքած ձայն մը գոչեց. Աս նորածին որդան, քու փեսայ եւ քու խորանոց պէտէ ըլլայ: Գլուխս վերցուցի, կրակը

կաւէ կրակարանին մէջ պայծառ կը վառէր, ձայնը երկրորդ, նաեւ երրորդ անգամ ալ լսեցի: Ֆիխթէն- շլթայն դէմ դնել հարկաւոր չէ, կ'ըսէր կայսր, երբ Ֆիխթէնշլթայն գլուխը ցընցելով, խօսելու համար՝ բերանը բանալու տարակոյտը յայտնելու վրայ էր. «Ի՛նչ մի գնէր, կ'ըսէր, վասն զի պատգամին ճշմար- տութեանը վրայ համոզեալ էր, եւ կը կարծէր որ նոյն ատենը իր բոլոր զգածմունքը վրան էր, եւ թէ կարող էր դրաւ դնել, որ նոյն ատենը իր բնակա- կիցքը քնոյ մէջ էին:

«Նրկնքէն եկած ձայն մը պիտ'որ ըլլայ», ըսաւ շուրջըրթ Ռատէպոուն:

«Ղ, չէ», պատասխանեց կայսրը, «բարի ոգի մ'եղած չիկրնար ըլլալ, որովհետեւ անխաղործի մը տղան, գերմանական պետութեան տէր ըլլալու համար, պէտք է որ սպանութեամբ եւ կռուով մ'իրեն ճամբայ բանայ: Արդար է Աստուած, եւ ի շնորհս ապստամբի մը պատգամ չիխաւրեր, եւ իմ զգածմունքս չիխոռ- վեր: Ածխագործին խիղէն լսած ձայնս չիկրնար բարի ոգիէ մը յաւաջ եկած ըլլալ, ան ձայնը քոթիւտն էր: — Հիմայ ես պէտք չէ մ'որ ասոր դէմ զէնք առ- նում, զոր Նախարանութիւնը ինծի պայտիսներուն դէմ պաշտպանելու համար տուած է: Եթէ որ զանի խառնէ կ'ըսենք չխաւրեմ նէ, բայց չէ ան ալ չ'ըլլար, գոնէ անոր արտաբերած գործը չ'ոչնչացնեմ նէ, որ իմ իշխանութեանս ձեռքն է, անպրական եւ ան- քրիստոնեայ գործը մ'ըրած կը համարիմ. ի՛նչ կ'ըսէք»:

«Վատարեալ իրաւունք ունիս, Տէրս», պատաս- խանեց Ռատէպոուն եւ մինչեւ գետինը ծռեցաւ:

«Ի՛նչ ի՛նչ կ'ըսես, սենեկապետ», ըսաւ կայ- սրը Ֆիխթէնշլթայնին դառնալով:

«Չէ, պէտք չէ ասանկ գործել», պատասխանեց պատուական մարդը, «որովհետեւ ինծի կ'երեւայ որ պայտիսի չնչին բանի մը համար անմեղ տղու մը ա- րիւնը մոտնելը, ապագայ ժամանակի մէջ քրիստոնեայ իշխանի մը գործոցը վրայ կրնայ արատ մը բերել»:

Վայսրը աս խօսքերուն վրայ, իբր վատ մարդու մը խօսք ծիծաղեցաւ, եւ խօսակցութիւնները զայ- րանալու վրայ էին. բայց Ռատէպոուն, որպէս զի խօս- քը դարձրնէ, եւ որպէս զի կարելի եղածին չափ Գոնրասին հաճոյական բան մ'ընէ, խնդրեց որ աս անխաղործին հիւզը ուր ըլլալը կարելի եղածին չափ իրենց մեկնէ:

«Ղն խիղը», պատասխանեց կայսրը, «քու կա- լուածներդ պողաբեր ընող գետակին աղբերական մօտերն է, այնպէս որ նոյն գետին ելերքէն դէպ ի վեր երթաս՝ ստուգիւ կը գտնես: Վայսեր ասանկ խօ- սած ատենը Ֆիխթէնշլթայն անոր առջին ծռելով, հրաման խնդրեց որ ինք երթայ: Եւ Վերջին դառ- նալով «Ուրեմն անխաղործին խիղը, կրնան գտնել», հարցուց: Վերջ գլուխը ցնցեց: Վայսրը «Ուրեմն այ- սուհետեւ ինծի օգնական կ'ըլլաք», ըսաւ. «գիտէք աշխարհքիս մէջ, զձեզ իմ կամացս ստորակարգելու համար ինչ միջոցներ ունիմ»,:

«Ղոյն իսկ ձեր կամքը բաւական է, Տէր», պատասխանեց Ֆիխթէնշլթայն, խոնարհութեամբ մը ծռելով:

«Օարմանալի մարդ», ըսաւ կայսրը եւ ծիծա- ղեցաւ. «Ինչպէս զարմանալի եղանակաւ մը ձեր ծա- ուպութիւնները արգիւնաւոր կ'ընէք»:

«Շոս արգեանց վրայ խօսք չկայ, Տէր. բայց իբր հաւատարիմ ծառայ, իմ պարտքս է, աւելի շա- րձ խնայել քան թէ անոր վրայ փաթտուած քաղ- ղան, որ ծառին հիւթը ծծելով անոր կորուստ կը սպառնայ: Գուն կայսերական Տէր, ծառն ես, իսկ անխաղաճառին տղան բաղեղն, որ զքեզ կասկածի վախովն լեցուց եւ քու հիւթը կամաց կամաց ծծել կ'ուզէ»:

«Ղս բանս կասկած մ'անուաներ, որուն իմ ա- ուղջ զգայութիւններս համոզեալ են»,:

«Վասկած ըլլալուն տարակոյտ չկայ», պատաս- խանեց Ֆիխթէնշլթայն. «եւ աս բանս այնպէս ճշ- մարիտ է, ինչպէս ես հոս եմ: Գուք Տէր իմ կրնաք աս կասկածին յաղթել, եթէ որ կամք ունենաք, եւ չէ թէ միայն անոր պլ նաեւ մեղի ալ, որ քու ծառայքդ ենք: Համոզուած եմ որ զձեզ, ձեր մտաց տանջանքէն ուրիշ բան մը չիկրնար ազատել բայց եթէ պայտիսի առարկայի մը աշխարհք վերցուիլը: Աս հա- մոզմամբս թող անմեղը մեռնի, թող աշխարհքէ վերնայ»:

«Ինչ Ֆիխթէնշլթայն: Քու բոլոր երկիրներդ, իմ ձեռքս ստորագրուած հրովարտակով մը, այսօր իսկ բոլոր հարկերէն ազատ կ'ընեմ»,:

«Շ նորհակալ եմ, գթած Տէր», պատասխանեց սենեկապետը. «շնորհակալ եմ եւ կ'աղաչեմ որ աս շնորհքս չընէիք ինծի, որովհետեւ արեւն պարտաւոր ըլլալու բիծը նաեւ իմ վրաս ալ կը մնայ, միայն հա- սարակաց բարեոյն համար իմ խղճմանացս հանդար- տութիւնը կը զոհեմ. կրնամ իբր տերութեան ծառայ անվարձ աշխատիլ, բայց վարձատրուելովս վատ մար- դասպան մ'ըլլալ չեմ ուզեր»,:

Ֆիխթէնշլթայնին աս եղանակաւ խօսած ատեն, կայսեր արիւնը գլուխը ցածկեց, եւ արտաքոյ կարգի բարկացաւ, բայց հաւատարիմ մարդը, զոր սրտանց կը յարգէր խիստ խօսքով մը չվշտացնելու համար, զանոնք հոն թող տուաւ եւ արագ քայլերով ներքին խուցը քաշուեցաւ:

«Տղուն ծնողքը ի՛նչ պիտի ըլլան», պոռաց Ռա- տէպոուն կայսեր ետեւէն:

«Որովհետեւ ինծի գիշերուան հանգիստ շնոր- հեցին, թող ապրին, եւ այնչափ՝ որչափ որ Աս- տուած կ'ուզէ», պատասխանեց կայսրը, առանց ետեւը նայելու:

Նրբ Ֆիխթէնշլթայն եւ Ռատէպոուն առանձին մնացին, վերջինը ձեռքերը շիկելով եւ կէս ծիծաղով մը ըսաւ, «Աս եղածներուն նկատմամբ պէտք է որ խաբէտուիմք զբանեցնենք»:

«Շա, պայտիսն քու հին քարեմար ձեռք առ-

նունք, կ'ուզես ըսել, ըստ ֆիլիթէնշթայն արհամարհելով:

«Արաբէութիւնը՝ կառավարութեանց մէջ խոհեմութեան արհամարհում է»:

«Ահրոյ», կանչեց յանկարծ ներսէն կայսրը: «գացէք եւ ընելքնիդ ընէք, եւ ածխագործին տղուն սիրտը հնծի բերէք»:

«Ա՛ն է, գոչեց Ռատէպոն, եւ յարգութեամբ մը ծոնցաւ, թէ եւ կասկածի երկիւղէն ըմբռնեալ կայսրը՝ ներկայ չէր:

«Անդրէ՛ մեր Տիրոջմէ», գոչեց ֆիլիթէնշթայն դառնութեամբ մը Ահրոյին «որ քու զինանշանիդ վրայ արհամարհում ողջ սիրտ մը, եւ քոյերու մէջ արոյ մը հաստատել տայ»:

Ահրոյ անամթութեամբ մը ծիծաղեցաւ եւ ըստ թէ «մեծափառ կայսեր շնորհքը մեծ է, եւ ամէն հրամանացը պէտք է որ հնազանդիմ»:

«Անշուշտ», գոչեց ֆիլիթէնշթայն, «շատ անգամ որչափ անամթութիւնը մեծ կ'ըլլայ, այնչափ ալ երջանկութիւնը աւելի»: Ետքը համառօտ խօսքով մը ածխագործին խիւղը երթալու ժամանակն ու տեղը որոշեցին, որպէս զի կասկածի վախէն ըմբռնած կայսեր սրտին հանդարտութիւն շնորհէն:

Ե. Անմեղութիւն Աստուծոյ պաշտպանութեան տակ:

Այստեղ հետ եղած խօսակցութեան երրորդ օրը իրիկունս դէմ, ֆիլիթէնշթայն եւ Ռատէպոն, թեթեւ զինաւորած, եւ իբր ուխտաւոր զգեստաւորած եւ հետերնին հաւատարիմ ծառայ մ'առնելով ձի հեծան եւ Ատիէնին դռնէն դուրս ելան: Մարիենաւ հասնելէն ետքը երկուքն ալ ձիերէն վար իջան, եւ զանոնք ծառային յանձնեցին, ծառային մինչեւ նոյն տեղը բերած բերնի պաշարն ալ մէջերնին բաժնելով պարկերուն մէջ դրին, եւ Գոնրատ կայսեր մեկնածին համաձայն նոյն գետակը բռնելով դէպ ի վեր սկսան երթալ:

Գետակին քովի ծառերու տակ գիշերուան հանգիստին կ'առնուին, եւ երբ գետակը երթալով նեղնալու սկսաւ, ասոնք իմանալով որ ածխագործին խիւղին հասնելու մօտ են, կամաց կամաց կը քալէին մէջ մը որ տեղերուն աղէկ տեղեակ ըլլան, երկրորդ օր իրենց հոն գալը չիմացուի: — Աերջապէս յոգնած ժայռերուն մօտերը հասան, մեծ զգուշութեամբ մը նոյն ժայռերուն բոլորտիքը պտրտեցան, եւ անոնց մէջ պահուրտեցան: Օր մը եւ գիշեր մը աս անհանգիստ գրից մէջ մնացին, հետեւեալ օրը աքորեալը կանուխ անասնոյ մորթ հագած իր միայնարանէն դուրս ելաւ: Մաղերը ուսերուն վրայ տարածած, կուրծքը տնկած էր, եւ առտուան թարմ օդ ծծել կ'ուզէր: Գուրսը քիչ մը կենալէն ետքը դէպ ի հիւղը պոռալով քանի մը խօսք ըսաւ, եւ նիզակն ու աղեղը առնելով դէպ ի անտառ մտաւ, եւ աս պահուրտողներուն աչքէն աներեւոյթ եղաւ:

Ըստ ձայնէն՝ Ահրոյ իր դրացին ըլլալը ձանչցաւ, եւ մինչեւ հիմայ թէ որ զինքն աս գործքիս շարժողը

կայսրմէ ընդունելու վարձքն էր նէ, հիմայ զգացած վախէն, աւելի հարկը զինքը աս գործքը գլուխ հանելու կը ստիպէր: Արովհետեւ ֆիլիթէնշթայն զէնթուրտոս չէր ծանչնար, անոր համար եւ ոչ մտքէն կրնար անցնել որ աս միայնակ խիւղին բնակիչը ան ըլլայ, բայց անոր ասպետական դիրքը, նիզակը բռնելու եղանակը վրան կասկածներ կը բերէին թէ աս մարդը պղտիկութենէ ի վեր արհամարհութեամբ եղած պիտի չըլլայ:

Գոնրատ կայսրը որովհետեւ տղան մէջ տեղէն վերցնել իսկ ծնողքը ապրեցնել կ'ուզէր, անոր համար աս երկու ասպետները մէջերնին միաբանեցան որ անտեսը միայն գործքի ձեռք զարնեն երբոր թէ հայրը եւ թէ մայրը դուրս կը գտնուին: Այսպէս ընելու ուրիշ պատճառ մ'ալ ունէին, որովհետեւ աս վայրենեաց պահապանը, կը տեսնէին որ իրենցմէ շատ զօրաւոր էր, եւ տղան յափշտակելու համար զէնք զէնքի գալու ըլլային, ստուգիւ իրենց վիճակը գէշ էր, աւելի իրենց մահն ստոյգ էր քան թէ ածխագործինը:

Ըստ եղանակաւ մինչեւ որ ուղածնին գլուխ հանեցին նէ, քանի մը անգամ լուսինը արեգական տեղի տուաւ: Իրենց համբերութեան պատկուիր վերջապէս տեսան: Օր մը կէսօրէն վերջը Աերպէրկա առողջացած ըլլալով, մորթերով զգեստաւորած մարդը, զանի առնելով խիւղէն դուրս ելաւ եւ տխուր խօսակցութիւններով մութ անտառներու մէջ մտաւ, իսկ տղան, մայրը յառաջագոյն հոգալով, արջու փափուկ մորթին վրայ պոռկեցուցած էր, եւ հաւատարիմ Ռոպերթ քովը պահպանութիւն կ'ընէր:

Ահրոյ ժայռերուն ծայրէն գլուխը վար ծոնելով եւ իր արծուի աչքերովը ամէն բան տեսաւ: «Ծնողքը արդէն գացին», ըսաւ ֆիլիթէնշթայնին որ իր ետեւը՝ քարի մը կռթնած էր. «հիմայ բոյնին վրայ յարձակելու ատենն է, դժոխաց սերունդը խղին դրան առջին արեւու դիմացը, արջու մորթի վրայ հանգարա կը քնանայ, եւ անոր քովը, հաւանականաբար իբրեւ պահապան դրուած երիտասարդը, նստած է, եւ գլուխը դէպ ի վար կը միտի, մինչեւ որ վար իջնանք, ստուգիւ ան ալ պիտի քնանայ»: Աս ըսելէն ետքը Ռատէպոն մեղուի փեթակ մ'առնելով, զոր առջի իրիկունը Վէրթուտոսին մեղուանցէն գողցած էր, մէջը աւաղ լեցուց, եւ մեծ զգուշութեամբ մը վար իջաւ, եւ սրտի բարբախտութեամբ ֆիլիթէնշթայնին ետեւէն գնաց:

Նրկու ասպետներն մեծ զգուշութեամբ եւ անձայն վար իջած եւ Ռոպերթին մօտեցած ատեննին, ինք Ռոպերթ ոճրագործէ վախ մը չունենալով խղին պատին կռթնած ձեռքը դանակով մը իրօք կը քնանար, եւ իր քովը գետինը քանի մը հատ փայտէ նետեր կային, զորոնք ինք, դանակովը շինած էր:

Ռատէպոն դեւի պէս անձայն եւ մեծ զգուշութեամբ մը Ռոպերթին քովը հասնելով, ձեռքը գլխի վրայ բռնած փեթակը գլխի վրայ Ռոպերթին գլուխն անցուց, այնպէս որ խեղճին բոլոր երեսը աւազով, մեղով եւ մեղամոմով լեցուեցաւ, աչքը, քիթը, բերանը եւ ականջները գողցուեցան: Նոյն մի-

ընդին մէջ ֆիխթէնշթայն ցատկեց տղան արջու մորթովը յափշտակելով Ռատէպոռնին ետեւէն դնաց, որ իր գործողութիւնը լմնցընելէն ետքը եղջերուի պէս վազելով գետակին եզերքը հասած էր:

Կէրոյ երկայն ատեն վազելէն եւ յոգնելէն ետքը, հեւալով կեցաւ, եւ կը խնդրէր որ տղան սպաննուի: «Յառաջ, յառաջ», պոռաց ֆիխթէնշթայն «յառաջ երթանք որ տղուն ծնողքը ետեւէն է իյնալով չհասնին, յառաջ, վազենք, որովհետեւ ան վայրենի մարդը զմեզ տեսնելու ըլլայ, ստուգիւ մեզմէ մէկը իր նետով, միւսն ալ իր ջղոտ բաղկով նիզակը ճօճացնելով սա տեղը կը փուէ կը թողու,»:

Աս խօսքերը զվատ Կէրոն, սրունքները բանալու եւ բոլոր ճգամքը վազցընելու բաւական էին, ի վերայ այսր ամենայնի երբեմն երբեմն կը կենար եւ տղան սպաննել կ'ուզէր: Բայց ֆիխթէնշթայն ամէն անգամ ալ կեղծելու բան մը կը գտնէր: «Կաթնակերէն, որ հիմայ մեր ձեռքն է վախնալու բան մը չունինք, բայց դողալու բանը հայրն է իր վայրենի եւ յանդուգն նայուածքովն ու երկաթի անդամներովը: Ուրեմն յառաջ երթանք, յառաջ. աս սպաննելը պղտիկ գործք մըն է, որ ամէն վայրկեան կըրնանք ընել, մեր բանը նախ եւ յառաջ ետեւէն սպաննացած վտանգէն ազատին է», կ'ըսէր բարի եւ փափկասիրտ ֆիխթէնշթայնը:

Ռատէպոռն քիչ մ'ատեն լռեց եւ աղէկ կը քալէր, բայց վերջապէս հաստատուն առաջադրութեամբ մը կեցաւ, եւ միտքը դարձը գլուխ հանել կ'ուզէր: Երկու անգամ, խեղճ տղուն փափուկ ձակտին բունցի զարկաւ, բայց ֆիխթէնշթայն երկու անգամ ալ իր թեւովը անպիտան եւ վատ Կէրոյին հարուածներն արգիլեց: Աւերջապէս խօսքով խիստ կուռի մը բռնուեցան, ֆիխթէնշթայն չկրնալով համբերել, ուխտաւորի զգեստին տակէն սուրը քաշեց, «Եթէ որ համբերել չես ուզեր՝ եկուր կուռինք», կ'ըսէր: Ասով վատը քիչ մը ետ քաշուեցաւ: Կէս ժամու չափ այսպէս յառաջ երթալէն ետքը պայտերու (շաւեր) եւ կառաց հետքեր երեւալու սկսան: Կէրոյ ալ կեցաւ, կը ստիպէր, կայսեր բարկութիւնը, անոր շնորհքը կորսնցընելը ֆիխթէնշթայնին առջին դնելով կը սպաննար: Աւերջապէս բարի սենեկապետը չկրնալով դիմանալ, ճակատը կնճուելով, տղան գետինը դրաւ, եւ մորթը բացաւ եւ դառնացած սրտով մը կը շնչէր: Խիստ հով մը մերկ մանկիկը քնէն արթնցուց, վարվուռն աչքերը բացաւ, եւ իր դահճացը երեսը նայելով անմեղ, զուարթ եղանակաւ մը կը ծիծաղէր:

Ֆիխթէնշթայն Ռատէպոռնին ամէն շարժմունքները կը գիտէր, եւ հաստատուն միտքը դրած էր, որ եթէ չարագործ վատը սիրուն տղուն դպչելու եւ սպաննելու յանդգնի, զանի կտոր կտոր պիտ'որ ընէր: Աս վայրկենիս մէջ Կէրոյին դառնալով, եւ տղուն աչուրները ցրցուցնելով ըսաւ «Ան աստիճանի անգուժ ես որ աս երկնային ճառագայթները, յառաջ

քան քնոյն զանոնք փակելը, կտորել, ջախջախել ուղես»,:

Ռատէպոռն, շամիւրը նորէն պատեանը խօթեց, ձայնը քաշեց, եւ չարագործի մը Ս. Խաչելութենէ երես դարձնելուն պէս երեսը անդին դարձուց եւ սկսաւ քալել: Ֆիխթէնշթայն աչքը շնորհակալութեամբ երկինք վերցնելէն ետքը, ծիծաղերես մանկիկը նորէն փաթեց եւ կարմուռկ պայտերուն քանի մը համբոյր տալով սկսաւ ետեւէն երթալ, եւ քանի անգամ որ Ռատէպոռն ետեւ դառնալով կը նայէր, ֆիխթէնշթայն գլուխը ցնցելով կը հարցընէր տղուն, «Դեռ քուն չմտար»,:

Աւերջապէս ֆիխթէնշթայն ամէն կողմը օգնութիւն մը փնտռելէն ետքը, իրեն անանկ կ'երեւար որ մարդկանց, եւ երիվարներու ոտնաձայն կը լսէր: Եւ բոր ասոր իրօք համոզեցաւ, Կէրոյ ալ հանդարտ տեղը կեցաւ: «Աորսուեցանք, ինքզինքնիս ազատելու նայինք», գոչեց ֆիխթէնշթայն, եւ մէկալ կողմը ցաթկելով դէպ ի պայտերու եւ կառաց անուաց հետք ունեցող ճամբուն վրայ մեծ կաղնիի մը բունին ետեւն անցաւ, իսկ Կէրոյ սաստիկ վախէն մեռելի պէս դեղնացած խիտ անտառին մէջ մտաւ, եւ այնպէս կ'երեւար իրեն իբր թէ դժոխք՝ դոննըր բացած ըլլայ, եւ տղուն կորստեան ետեւէն իյնալուն համար զինքը կ'ըլլէր ուղէ:

Ֆիխթէնշթայն տղան ճամբուն վրայ դրաւ, չորցած խոտերով զանի ծածկեց, եւ բարձր ծառի մը վրայ ելաւ: Սենեկապետը համոզուած էր որ նոյն ճամբէն ճամբորդներ եւ գեղացիներ անցնելով աներնին կը դառնան, անոր համար Կէրոյին սպանութեան բաղձանքը ըստ մասին խօսքով եւ ըստ մասին բռնութեամբ արգելեց, եւ այնպիսի կողմ մը բերաւ, ուր որ անմեղին փրկութիւնը գոնէ կարելի կ'ըլլար:

Հիմայ երիվարաց ոտնաձայնը աւելի յստակ կը լսուէր, որոնց վրայ ասպետներ եւ աղնուականներ հեծած էին, եւ Ախիէն եղած հանդէսէ մը ետ կը դառնային: Հիմայ ճշդիւ ան տեղը հասած էին ուր պղտիկ շենքիկոսը դառն կու լար: Հոն քանի մը հոգի ձիէն վար իյնալով տղուն մտտեցան, եւ հրեշտակի պէս գեղեցիկ տղան տեսնելով եւ վրան գլխալով, որպէս զն վայրենի անասուններէն շփարատի, վիզը վարդարան մ'անցուցին եւ առին գացին:

Ֆիխթէնշթայն վերջապէս բաղձանքին հասաւ, եւ տղան մահուրնէ աղատած տեսնելով բարձր ծառէն վար իջաւ, եւ համարելով որ ապահով ձեռք ինկած է, հոն գետինը ծնկան վրայ եկաւ եւ ձեռնամած Աստուծոյ շնորհակալ եղաւ: Ետքը գոհ սրտով մը քաջ մարդը դէպ ան ուղղութիւնը վազեց, ուր Կէրոյ պահուրտած էր: Ժամերով զինքը փնտռելէն ետքը, վերջապէս գտաւ որ յոգնած ըլլալով ծառի մը տակ կը հանգչէր: Կէրոյին առջի հարցումը տղուն վրան էր:

«Տղան Աստուծոյ ձեռքն է», պատասխանեց ֆիխթէնշթայն հանդարտութեամբ:

«Ուրեմն սպաննեցիր»,:

«Վրանց իմ ուղեւուս: Քեզի պէս ես ալ անտա-

ուի մէջ փախայ, բայց որովհետեւ ձիերը երթալով ինծի կը մօտենային, ծառի մը վրան ելայ, ոտքս սահեցաւ եւ որովհետեւ իյնալով զիս կորսնցնել չէի ուզեր, տղան մորթով մէկտեղ ձեռքէս թողուցի եւ ինքզինքս հաստատուն բռնեցի: Իմ վարի կողմն աղաղակէ մը զատ ուրիշ բան չլսեցի, ես տերեւներու մէջ պահուրեւաւ ելով, վար նայեցայ, տեսայ որ ձիերէն մէկը կեցաւ վրայէն մարդ մը վար իջաւ եւ տղուն գին ցաւելով մը գետնէն վերցուց, վիզը վարդարան մ'անցուց, եւ որպէս զի հանգուցեալ տղուն մարմինը, անօթի արջ մը կշտացնելու չձառայէ, գետինը փորեց եւ հոն թաղեց»:

«Տէր սենեկապետ զբեղ յանկարծ ուրիշ զբաժմամբ կը տեսնեմ», ըսաւ Ռատէպոն, «քու զբաժմունքդ ասանկ զուարթացնողը ի՞նչ է»:

«Ի՞նչ որ Աստուծոյ հաճելի է, նոյնը զիս կը զուարթացնէ, հոս թէեւ ես մանկան մահը չէի ուզեր, այլ զանի կենդանի կայսեր առջին հանել կը բաղձայի, եւ իմ աս խորհուրդս քեզի ալ յայտնել կ'ուզէի, բայց յանկարծ ձիաւորաց բազմութիւնը վրան հասաւ եւ մէկմէկէ զատեց: Հաստատուն համոզում ունէի որ Գոնրատ ան հրեշտակային մանուկը տեսած ատենը իր կասկածի երկիւղը կը վանէր, եւ ինծի ալ ետքը շնորհակալ կ'ըլլար, որ զինքը չար հապճեպէ (աճէլէ) մ'աղատեցի: Բայց որովհետեւ Աստուած ան խեղճ էակը իրեն կանչեց, ասկէ ան կը հետեւցնեմ որ տղան պիտի մեռնի եղբր: Տուն հասած ատեննիս կայսեր ճշմարտութիւնը պատմեմք, որով կայսեր սրտին վրայէն ծանր քար մը վերցուի, որուն պատճառաւ անքուն գիշերներ անցուցած էր»:

«Երեստ կայսեր մ'առջին», ըսաւ Ռատէպոն «ասիկայ շատ մեծ համարձակութիւն է: Ինք կրնայ ինծի ըսել թէ Կէրոյ, Ֆիլիսթէնշթայն իր վատութեամբը տղան սպաննելու դանդաղած ատենը դուն իմ քահայ պարտաւորութիւնը քանի մը հարուածով կրնայիր սպաննել լմնցնել: Ասով ես կրնամ կայսեր շնորհքէն բուրովին զրկուիլ, անոր համար աւելի խոհեմականն ան է, որ իրեն հաճոյ եղած եղանակաւ բան մը պատմեմք»:

«Կարեւորութեան կողմանէ», ըսաւ Ֆիլիսթէնշթայն «դուն քան զիս աւելի առաջին տեղին ունիս, ուրեմն ըսէ տեսնեմք ի՞նչ կը մտածես»:

«Ես մերով մտածելու հարկաւորութիւն չունիմ, ասկէ Մարիենաւ կ'երթանք, հոն ձի կը հեծնանք եւ որսի կ'ըլլանք, ամենէն յառաջ յանդիպած գեղեցիկ նապաստակը կը զարնենք»:

— Չեն կարծեր որ Գոնրատ նապաստակի սիրտը ճանչնայ:

— Ի՞նչ, ան ատենը թէ իմն եւ թէ քուկդ ալ անոր քով կը դնէ:

— Եթէ ասանկ բան մ'ընել ուզէ, ան ատենը իմ պատասխանս մերձաւոր պատերազմի մէջ կ'ըլլայ:

— Կ՞ծու խօսքերը բաւական են, ինչ եղաւ նէ եղաւ, յառաջ երթանք, գէպ ի Մարիենաւ: Ո՞ր կողմը պիտի երթանք:

«Գէպ ի արեւելք», պատասխանեց Ֆիլիսթէն-

շթայն: Եւ որովհետեւ ինք տղան աղատած էր, անոր համար Կէրոյին հետ ալ խտուածեամբ չէր վարուեր:

«Կիշերը վրանիս չհասնի եւ անառւի մէջ չմնանք», կ'ըսէր Ռատէպոն, եւ թէեւ յոգնած էր բայց մտքը ընդունելու վարձքին զբաղելով միշտ կը քալէր: Ֆիլիսթէնշթայն անհոգ անոր ետեւէն կ'երթար, եւ օրուան լուսոյն գիշերուան ստուերէն մղուելու ատեն, երբ լուսինը արդէն հորիզոնին վրայ կ'երեւար Մարիենաւ հասան:

Երկրորդ օրը Ռատէպոն բաղձացած նապաստակը զարկաւ «Իրոք հանեց եւ մէկտեղ առաւ. անով իբրեւ ստութեան վարպետ, կրնար իր տիրոջը կամքը կատարած ըլլալը հաստատել:

Կէրոյ առանձինն կայսեր գնաց, կայսրը եղածին վրայ խիստ ուրախացաւ եւ քանի մ'անգամ պատմել տուաւ: Ընչասէր Կէրոյ անշուշտ բոլոր արդիւնքը իրեն կու տար եւ Ֆիլիսթէնշթայնին վատութիւնը վար կը զարնէր. անով քաջ մարդը երեսէ ինկաւ: Գոնրատ շողքորթ ստասացին հետ մեծ զուարթութեամբ խօսեցաւ եւ զինքը Կոն անուանեց, եւ նոյն ատենը անմիջապէս բոլոր Գերմանիայի վերատեսչութիւնը, ճամբաները, կամուրջները իրեն յանձնեց:

«Կապաստակին սիրտը արծաթէ արկեղ մը մէջ գրուեցաւ, ետքէն յետ ժամանակաց, Գոնրատին Պուրկուստ քաշուած ատենը, նոյնը արտաքոյ կարգի գիտուն հնագէտի մը ձեռքն անցնելով, մինչեւ ցլետին մտղը կը հաստատէր թէ անոր մէջ փակուածը, քաջ պատերազմող զորավարի մը սիրտն էր:

Քաջ Ֆիլիսթէնշթայն ան ժամանակէն վերջը կայսեր քովէն փախաւ, կայսրն ալ ազնիւ մարդուն ետեւէն իյնալ չէր ուզեր: Ինք անօգնական անմեղին պաշտպան եղած ըլլալուն վրայ սրտանց կ'ուրախանար: Պէտքը շարունակուի:

Բ Ն Ա Պ Ա Տ Մ Ա Մ Ա Ն


Մ Ա Ր Գ Կ Ա Յ Ի Ն Մ Ա Ր Մ Ն Ո Յ Ն Կ Ա Ջ Մ Ա Ի Թ Ի Ի Ն Ը

(Հարունսկուութիւն եւ վերջ տես Ա. Հատ. Թիւ 26)

Զգայութեան գործարաններ:

5. Ա. Կ.

Ա. Զ. քը տեսութեան գործարանն է: Նախ եւ յառաջ աչաց առանձին մասերը քննենք, ետքն ալ անոնց ինչ բանի սահմանեալ ըլլալը: Ա. Զ. քը ամբողջապէս աւելալ խնոր պայմանով անուանուի ինչպէս որ Պատկ. 11ը Պատկ. 11.



կողմնակի կարուածը կը ցուցնէ: Ներսէն գէպ ի դուրս զննած ատեննիս, աչքին ամենէն առջի մասը, թափանցիկ դուրսը մըն է, որ Ապարթ պայ կը կոչուի: Ասոր բոլորակը երկը մաշկեր պատած են, այսինքն ամենէն մէջինը, եր ցանցաձաշ կը կոչուի, եւ փետու-

Բեան և Վերջ կու գայ աս մաշկին վրան կը տարածի: Թ Երեւանի ցանցամաշկը պատողն է: Երակամաշկին անուներ արեան բազմաթիւ երակներէն առնուած է, որոնք աս մաշկին մէջէն կ'անցնին, եւ անոր կարմիր գոյն մը կու տան: Աս մաշկին առջեւի կողմը գորշ, մուր կամ կապոյտ գոյներով կը վերջանայ որ ի ծիծառն է, եւ աչաց աստղը կազմողն աս է: Ծիծառնին մէջ տեղը յ ծակ մը կայ որ Բէք կը կոչուի: Ծիծառնի մաշկին տակն են գ արտեանանց ցանցերը: Զանցամաշկին ներսի կողմը սեւ նիւթով մը պատած է, այնպէս որ բոլոր աչքը փոքր մուր սեւեակ մը կը կացուցանէ, որուն մէջ միայն բբէն լոյս կը մանէ: Երբեմն աս սեւ նիւթին պակասած ատենը, արտեանանց ցանցերը տեսանելի կ'ըլլան, եւ աչաց վրայ կարմուրթիւն մը կը տարածուի, եւ աս տեսակ աչք ունեցողները լուսոյ չեն կրնար դիմանալ: Երբորդ կամ ամենէն արտաքին գ թաղանթը կարծրացի կ'անուանուի: Աս թաղանթը ճերմակ է եւ շատ զորաւոր, եւ աչքին բոլորաբար պատած ըլլալով անոր բաւական մեծ պաշտպանութիւն կ'ընէ: Ասոր առջեւի կողմն է յ Երեւան, որ թափանցիկ է: Եղջերեային եւ ծիծառնի մաշկին մէջ կէս լուսնակին աչաց նախախորշ մը կայ, եւ ասի անգոյն եւ թափանցիկ հեղանիւթով մը լեցուած է:


Առնակերպը կամ Ժ Ուրբ անընդմիջաբար բբին ետեւը կ'իյնայ եւ ազոս ու վճիտ հեղուկով մը լեցուն է, ասի աչաց ետեւի խորշը լեցնող յ ապակեայ հիւնէն աւելի հաստատուն է:

Աչաց աս ամէն մասունքներն, եզան աչք մը առնուէր եւ կարելու ըլլանք, յայտնի կը տեսնուին: Այսպիսի աչքէ մը ոսպը կամ սառնակերպը դուրս հանելու ըլլանք, կը տեսնենք որ ապակիէ յղկուած ոսպի մը կը նմանի: Թէ տեսութիւնը ինչպէս կ'ըլլայ հիմայ համառօտիւ անոր վրան ալ խօսելով, աս հատուածներուն վերջ կու տանք:

Վարկայէ մը եկած լուսոյ ճառագայթը աչաց թափանցիկ հեղանիւթով լեցուած նախախորշին վրան կ'իյնայ, ասկէ ոսպան վրայ, անով աչաց ցանցամաշկին վրայ պատկերը կը նկարուի: Ասոր փորձը զբալի եղանակաւ մ'ընելու համար, պէտք է եզան աչք մ'առնուել, ետեւի մաշկաց կարգերը զգուշութեամբ մը բանալ: Ետքը բբին առջին առարկայ մը, օրինակի համար վառուած լոյս մը բռնել, ան ատենը կը տեսնենք որ աս լուսոյն պղտիկ պատկերը աչքին ամենէն ետեւի մասին վրայ կը նկարուի:

Բայց բանն ան է որ մեր աչաց առջին եղած ամէն առարկայից պատկերը ցանցամաշկին վրայ հակառակ ուղղութեամբ կամ գլխի վայր կը տեսնենք, ինչպէս եզան աչքին վրայ փորձն ընողը կը տեսնէ: Թէ մենք առարկայն ինչպէս ուղղի կ'ըմբռնենք, ասոր վրայ միայն աս կրնանք ըսել թէ որովհետեւ մենք մանկութենէն ի վեր ամէն բան չէ թէ միայն տեսութեամբ այլ նաեւ զբաժմամբ ալ կը դիտենք, անոր համար աչաց ըմբռնումը, զգայութեան միջնորդութեամբ անմիջապէս կ'ուղղենք:

Աս վերջի բաժնիս այսինքն թէ զգայութիւնը տեսութեան հաղորդակից ընելով առարկաները ուղիղ դրիւք կը տեսնենք, ի ծնէ կուրաց յանկարծ աչքերնին բացուած ատենը տեսած առարկայից գլխիվայր ըլլալը, մեծապէս կը հաստատեն:



Մ Ո Ջ Ա Ր Գ Ք Ա Ջ Ե Ր Ա Թ Ի Ո Տ Ը

1762ին Ապրիլի մէջ, երբ արեգակը գեղեցիկ եւ գարնան օր մը ծագած էր, երկու տղաք, մէկը շուրջ ութը տարուան աղջիկ մը, միւսը գուցէ երկու տարի անկէ պղտիկ մանչ մը, քոզահեցի այգետանի բլրակէն վար կ'իջնային, որուն ստորտը գեղեցիկ Մուսաբեկ հասանքները կը կարկառէին: Երկու տղաք, իրենց տարիքին նայելով փոխանակ անհոգ ուրախութեամբ յաթկուտելով եւ պոռալով յառաջ ելլալու, մէկմէկու ձեռք ձեռքի տուած, աչքերնին գետինը, խորունկ մտածութեամբ մը կը քալէին, տարեւորի մը ծանրութիւնը կարծես թէ իրենց անմեղութեան հետ սքանչելի եղանակաւ մը ներդաշնակած էր: Չգետնին, աղքատութիւննին կը մասնէր, աղջկան զգեստին գոյնը նետած էր, տղուն զգեստը մաշած, եւ արմկանց ու ծրնկանցը վրայի չախային աղուամաղբը (Խեյբը) բորբովն թափած: Բայց մաղբնուն շորհօք սանտարած, փափուկ ձեռաց եւ երեսայր մաքուր լուացուած ըլլալը, մօր մը սիրոյն ու ինամտութեան նշաններն էին: Երկուքն ձեռքն ալ մէյմէկ կտոր հաց կար. տղաք թէեւ երբեմն երբեմն հացի կտորին վրայ կը նայէին, բայց չէին ուտեր: Ընդ բլրան ոտքը հաններնին, երբ անտառի հովանոց մէջ մտնելու վրայ էին, պղտիկը լուսութիւնը արեւով ըսաւ. «Բոյր, կը տեսնես, թէ մեր մայրը առտուանց աս նախաճաշը ձեռքերնիս տուած ատենը, երբ ես միայն հաց կը հարցնէի, ինք իրեն կը հառաչէր, — «Տեսայ որ կու լար ալ» պատասխանեց աղջիկը: «Արտասուքը տեսայ եւ նաեւ հայեցուածէն հասկրցայ որով ըսել կ'ուզէր, Տան մէջ հայէն զատ ուրիշ բան չկայ, եւ պէտք էք ատու ալ գոհ ըլլալ: Բայց դուն Աղջկանի ինչու կու լաս», հարցուց Քրիտերիքէ, երբ ինքն ալ արցունք կը թափէր: «Կու լամ նախ որովհետեւ դուն կու լաս, եւ երկրորդ որ նախաճաշի համար ասանկ չոր հաց ունիք», ըսաւ Աղջկանի: «Ինչո՞ւ տղայ», գոչեց Քրիտերիքէ, եղբօրը արտասուքը համբուրիւ մը չորցնելով. «Եթէ հոգդ պարզապէս աս է նէ, կամ թէ աւելի չարագոյն հոգ չունիս նէ: Բայց ինչու հաց չես ուտեր», — «Անթի չեմ»,:

Պղտիկ աղջիկը եղբայրը իր քովը քաշելով, եւ ճակտին մաղբըր մէկդի առնելով ըսաւ. «Կ'ուզէի առտուանց մտածածս քեզի հաղորդել, միայն թէ կը վախնամ որ դուն շատ պղտիկ ես, եւ ասանկ բաներ չես հասկընար», — «Ի՞նչ, շատ պղտիկ, բայց դունք քեզի չափ եմ», ըսաւ Աղջկանի յաւակցութեան ձայնով մը: — «Բայց ես քան զքեզ բարձր եմ», ըսաւ պղտիկ աղջիկը, «եւ նաեւ քան զքեզ երիցագոյն. որովհետեւ դուն 1756ին Յունուարի 27ին ծնած ես, իսկ ես 1755ին Յունուարի 30ին, տարբերութիւնը երկու տարի է: Բայց կուրծ մէկդի թուղուք, եւ ան մտածենք թէ մեր ծնողայր ի՞նչ եղանակաւ կրնանք օգնել», — «Ի՞նչ է ըսելքդ, ինչով կըրնանք օգնել», հարցուց տղան: — «Աղթենք դուցէ Աս»

տուած մեզի աղէկ խորհուրդ մը կու տայ», : Աղփկանի ծընկան վրայ եկաւ, եւ ձեռքերը միացուց, ետքը «Քոյր», ըսաւ «մեր Ս. Յովհաննէս Ներսիսեան պաշտպանին աղօթքները նէ աղէկ չ'ըլլար», : — «Կնչու չէ», ըսաւ Ֆրիտէրիքը «չատ աղէկ կ'ըլլայ», Երկուքն ալ ան աստիճանի աղօթքի զբաղած էին, որ իրենցմէ քիչ մը հեռու գտնուող հասակաւոր եւ ազնուական եւ բարձրաստիճան անձի մը կերպարանք ունեցող մարդը շտեման : — «Աղօթքնիս լմնացաւ, եղբայր», ըսաւ աղջիկը : — «Եւ ընդունելի եղաւ», ըսաւ Աղփկանի, եւ սուր ելաւ : — «Կարծես», գոչեց քոյրը : — «Հա՛ հա՛, քու աղօթած ատենդ աղէկ բան մը մտածեցի», : — «Անանկ է նէ Ս. Յովհաննէս ականջէդ վար բան մ'ըսած պիտի ըլլայ», պատասխանեց քոյրը : — «Ո՛վ ըլլալը չեմ գիտեր, բայց միտքս ինկածը մտիկ բռնէ : Գիտես որ ես քիչ մը դաշնամուր (Փիանօ ֆորթէ) զարնելու տաղանդ ունիմ, եւ՛ որովհետեւ մայրս ըսած է, հպարտութիւն մ'ըրած չեմ ըլլար, իմ շինած կամ բաղադրած եղանակներս ալ գէշ բաներ չեն : Իսկ դուն Ֆրիտէրիքէ, թէ եւ դաշնամուր վրայ ինձի չափ քաջ չես, բայց հասակիդ նայելով դուն ալ գէշ չես զարներ», : — «Դուն գիտուն տղայ մըն ես», ըսաւ Ֆրիտէրիքը : — «Միրելի քոյր խօսքս մի ընդմիջեր, ապա թէ ոչ մտածածս կը մտնամ : Գեղեցիկ օդով օր մը քեզի հետ ճամբայ կ'ըլլանք կ'երթանք, կ'երթանք ու կ'երթանք եւ կրցածնու չափ յառաջ կ'երթանք : Քանի որ պալատներու առջեւ կը հասնինք, դուն Ֆրիտէրիքէ կ'երգես, ան ատենը ստուգիւ մէկը վար կ'իջնայ, ետքը պալատին բոլոր մարդիկները մեզի «Կնեղձ տղաք» կ'ըսեն եւ մեզի կ'աղաչեն որ ներս մտնենք ու հանդիպենք : Ան ատենը ես դաշնամուրին գլուխը կ'անցնիմ . . . — «Բայց ինչո՞ր է որ հոն դաշնամուր կը գտնուի», : «Կարծես թէ հիմախուս ատենս ամէն տեղ դաշնամուր չ'ըգտնուիր», պատասխանեց տղան, ետքը «բայց դուն», ըսաւ «քու միջահաստեղծը զիս կը բարկացնեն : Ուստի, դաշնամուրին գլուխը կ'անցնիմ, կը զարնեմ, ու կը զարնեմ, եւ ամենքն ալ կ'աղչին : Ալ կը սիրին մեզի անուշեղէններ, խաղալիկներ, եւ քեզի համար մանեակներ եւ զգեստներ բերել, բայց մենք չենք ընդունիր, եւ ես նոյն ատենը կ'ըսեմ. մեզի ստանի տուէք որ մեր ծնողացը տանինք», : — «Դուն պզտիկ, ինչպէս փառասեր ես», գոչեց Ֆրիտէրիքը եւ եղբորը վերջ փաթտուեցաւ : — «Բայց խօսքս դեռ չի լմնացուցի, թող որ մինչեւ վերջը պատմեմ : Թագաւորը մեր անունը կը լսէ եւ զմեզ իրեն կը կանչէ : Ես գեղեցիկ թիկնոց մը կը հագնիմ, դուն ալ շքեղ զգեստ մը, եւ ասանկ թագաւորին պալատը կ'երթանք : Հոն զմեզ մեծամեծ տիկիներով եւ երեւելի մարդիկներով լեցուն սրահ մը կը տանին : Հոն տեղաց դաշնամուրը անշուշտ ու կիւտ արկղ, եւ արծաթի կանխնաւորիչներ (Pedal) ունի, բանալիները ազնիւ մարգարտէ են, եւ ամէն կողմը ակն պատուական է : Հոն կը նստինք եւ կը զարնենք, եւ բոլոր արքունիքը կը զարմանայ եւ կը յափշտակուի : Ան ատենը մեր բոլորտիքը կը պատեն, զմեզ կը շոյեն, եւ թագաւորը ինձի կը հարցնէ, որ ինչ կ'ուզեմ, որուն տալու պատասխանս կ'ըլլայ, ինչ որ դուն կ'ուզես : Ան ատենը ինձի պալատ մը կու տայ, ուր կ'ուզեմ որ հայրս եւ մայրս մէկտեղ ըլլան», : Բարձրաձայն ծիծաղ մը, անլախ եւ պզտիկ երաժշտին պատմութիւնը ընդմիջեց : Աղփկանի վախցաւ, քորջը երեսը նայեցաւ, եւ նոյն միջոցին

մէջ զօտարականը տեսաւ, որ ծառի մ'ետեւը պահուրտած ըլլալով, ասոնց խօսակցութենէն բառ մ'ալ չէր անցած որ լսած չըլլայ : Բայց որովհետեւ տեսաւ որ յայտնուեցաւ, անոնց մտանալով ըսաւ «Մի վախնոք զանակներս, ես զձեզ կրնամ երջանիկ ընել : Ես մեծն Ս. Յովհաննէսն խաւրուեցայ», : Ասոր վրայ քոյր եւ եղբայր մէկմէկու երեսը նայեցան, ետքը աչքերնին Ս. Յովհաննէսին պատգամաւորին վրայ անկեցին : Եւ աս նայուածքով կարծես թէ հանդարտեցան : Եւ պզտիկ տղան անմիջապէս անոր քով աճապարեց, ձեռքը բռնելով յափշտակիչ պարզութեամբ մը գոչեց. «Ո՛հ, շատ աղէկ կրնաս իմ բաղձանքներս յագեցնել», : — «Չէ միրելիս, ամէնն ալ չէ», պատասխանեց օտարականը, ետքը մեծ ծառի մը կողմին վրայ նստելով, Աղփկանին առջեւն առաւ, իսկ Ֆրիտէրիքէ, վախնալով մէկ կողմը քաշուեցաւ : Օտարականը «Չեղի ամէն բաղձացածնիդ կու տամ», ըսաւ «աս պայմանաւ որ ինչ որ հարցնելու ըլլամ պարզութեամբ պիտի պատասխանես. ձեզի յառաջունէ կը զուցեմ, եթէ որ ստելու ըլլաք, ան ատեն ընկիւքս ես գիտեմ», : Աղփկանի աս խօսքին վրայ քիչ մը վշտանալով «Տէր», ըսաւ «պէտք ես գիտնալ որ ես կենացս մէջ դեռ սուտ խօսած չեմ», : — «Հիմայ կը տեսնենք», ըսաւ օտարականը. «Հօրդ անունն ինչ է», : — «Լեոբորտոս Մոզարտ», : — «Կնչ կ'ընէ», : — «Երաժշտապետ է, քնար (էն-ժան) եւ դաշնամուր կը զարնէ, բայց քնարի մէջ աւելի քաջ է», : — «Մայրդ դեռ ո՞ղջ է», : — «Այո», : — «Քանի եղբայր էք», : Որովհետեւ հաս տեղս տղան լռեց, քոյրը պատասխան տուաւ, «Եթէր եղբայր էիք, բայց հիմայ երկու մնացիք, եղբայրս ու ես», : — «Միրելի զաւակ, ձեր հայրը աղքատ է», հարցուց աղջկան օտարականը : — «Ո՛հ աղքատ է», պատասխանեց աղջիկը, եւ հացի կտորը, որուն դեռ ոչ ինքը եւ ոչ ալ եղբայրը դպած էր, ցուցնելով ըսաւ «Այնչափ աղքատ, որ տան մէջ գտնուած բոլոր հացն աս է : Հայրս եւ մայրս իրենց համար բան մը չպահեցին : Քանի որ մայրս մեզի նախաձայնի տուած ատենը, սիրելի զաւակներս, դուքէք դուրսը դաշտի վրայ կերէք կ'ըսէ, նշան է որ ինք ուտելու բան չունի, եւ անոր համար կ'ըսէ, որ մենք իրեն բան մը չուտելու շտեմենք», : Օտարականը խիստ շարժած «Կնեղձ տղաք գոչեց, ձեր ծնողքը սուր կը բնակին», : — «Ալերը բըրակին վրայ, պզտիկ տան մէջ, որուն յարկը ասիկէ ալ կը տեսնուի», ըսաւ Աղփկանի : — «Կնեղձ տղաք», կրկնեց նորէն օտարականը, եւ աչքէն վազած արցունքին կաթիլը կը սրբեր : — «Ընէք ինձի», ըսաւ նորէն «աղօթք ըրած ատեննիդ, ինչ կը խնդրէիք», : Երկուքն ալ պարզութեամբ եւ ճշդիւ պատմեցին : — «Եթէ որ Աղփկանիին ըսածը ստոյգ է նէ», կրկնեց օտարականը, «որ երկուքնիդ ալ աղէկ դաշնամուր կը զարնէք, շատ հաւանական է որ ստանիդ կը գտնէք, եւ ես ալ դուցէ ձեզի կրնամ օգնել», : — «Եղբայրս անանկ քաջ երաժիշտ է որ», պատասխանեց աղջիկը, «չէ թէ միայն թերթերուն վրայէն կարդալով կը զարնէ, այլ նաեւ շատ գեղեցիկ երգեր ալ կը շարագրէ», : — «Եղբայրդ քանի տարուան է», : — «Կնք վեց, իսկ ես ութը տարուան», : — «Ուրեմն աս տղան շարագրել ալ գիտէ եղբեր», : — «Աս բանս ձեզի զարմա՞նք կը պատճառէ», ըսաւ Աղփկանի ծիծաղելով : «Կնձի հետ տուն եկէք եւ կը տեսնէք», : Օտարականը ժամացոյցը դուրս քաշելով նայ-

եցաւ, ետքը կէս մը կատակի կէս մ'ալ իրական սծով մ'ըսաւ. «Միրելի զաւակներս, Բո՛հեմիայի պաշտպան սուրբը, մեծն Յովհաննէս, ինձի հրամայեց որ ձեզի ըսեմ. թէ հիմայ տուն դառնաք եւ բոլոր օրը հոն մնաք, գիշերը չհասած էական բաներ պիտի իմանաք»: — Օտարականը երթալ կ'ուզէր, բայց Ալլֆիկանկ անոր թիկնոցէն բռնեց, «Երթալէդ յառաջ դոնէ բան մ'ալ զրուցեմ: Կ'ուզէի հարցընել որ», ըսաւ «մեծն Յովհաննէս, արդեօք մօրս կէս օրուան կերակուր մը խաւրել չ'ուզէր: Աղէկ գիտեմ որ ուզէ նէ կրնայ»: — «Անշնչտ կարող է, եւ քու մայրդ այսօր ցորեկուան կերակուր պիտի ունենայ», ըսաւ օտարականը, ետքը աւելցուց «Թէ որ ուրիշ բան մ'ալ կ'ուզէք նէ ըսէք»: — «Հօրս նոր թիկնոց մ'ալ ըլլայ նէ գէշ չ'ըլլար, որովհետեւ քանի մ'օրէ վեր զգեստը պատուած ըլլալուն համար, դաս տալու չ'երթար»: — «Ուրիշ», — «Ուրիշ, մօրս համար ալ նոր զգեստ մը, որ շատ աղէկ կը վայելեցընէ», — «Ա՛ն է բոլոր ուղածդ»: — «Ո՛հ չէ, ուրիշ մեծ տուն մը եւ ծառաներ կը բաղձամ, որ մայրս ալ չաշխատի, եւ նաեւ . . . բայց չէ, չէ. ըմբոցաւ, բոլորը աս է»: — «Բայց քեզի համար բան մը չէ, երբ հայրս ամէն կարօտած բանը ունի, ես բանի հարկաւորութիւն չունիմ»: «Միրուն, եւ սիրոյ արժանաւոր տղայ», դռնէց օտարականը. «մնաս բարով, քիչ մը վերջը կը տեսնուինք»: Աս խօսքերը ըսած ատենը, սոք ելաւ, եւ անառակն մթոյն մէջ, անանկ շուտութեամբ մ'աներեւոյթ եղաւ որ աղաք զարմացան մնացին: Ետքը Ֆրիտերիքէ եղբորը գառնալով, «Ի՛նչ, Ալլֆիկանկ, կը կարծես որ», ըսաւ «կէսօրը մեզի ուտելիք խաւրէ»: — «Անշնչտ», պատասխանեց Ալլֆիկանկ վառահալութեան ձայնով մը: — «Ար վախնամ որ ան մարդը մեզի հետ խաղալ ուզեց», ըսաւ աղջիկը: — «Հիմայ կը տեսնուինք, պատասխանեց պղտիկ Մոլլարդը: Մնացածը հաւ անհաս:»

ՍՏԵՓՈՒՆԱՅԻ ԼԵՄՊԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՄՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԲԵՊԻՍԿՈՍՈՍԸ

Ալլիկանայէն, Աւիստուրի Ընդհանուր ընդդիմաբան կը գրեն: Ա՛յնպէրիկ դեռ նոր վախճանած Հայոց Արքեպիսկոպոսը ամայս 11 ին թաղուեցաւ: Հանգուցեալ Մեարապոլիտը 1755ին Մարտի մէջ, Սթանիզլաւ դաւառին Լըշեց քաղքի մէջ աշխարհքիս լոյսը տեսաւ, Սթանիզլաւ սարվեցաւ եւ 1778ին քսանութիւնը տարեկան քահանայ ձեռնադրուեցաւ: 80 տարի քահանայութեան վիճակը վայելեց, եւ 103 տարի ապրեցաւ: 1790ին Լէմպերիկի Հայոց մայր եկեղեցւոյն մէջ կանոնիկոս էր, 1801ին վերատեսուչ, երկու անգամ ալ Արքեպիսկոպոսական աթոռոյն պարսպ եղած ատենը փոխանորդ եպիսկոպոսի եղաւ եւ 1832ին Փրանկիսկոս Ա. Աւստրիայի կայսրմէ Արքեպիսկոպոս անուանուեցաւ: Հիմակուան Ալեհախտ կայսրսն, 1854ին ներքին իրական խորհրդակցութեան պատիւն ընդունեցաւ: Բարեկիշատակ հանգուցեալը մահուանէ երկու օր յառաջ, իր արքեպիսկոպոսական մատրան մէջ Ս. Պատարագի ներկայ գանաւած էր: — Լուսահոգին ան հասակի մէջ դեռ առայդ էր, ցրտոյ կը գիմնար, ձմեռ ատեն եկեղեցւոյ մէջ քարի վրայ ծնկան վրայ եկած

պատարագ կը տեսներ, ծոմապահութեանց մէջ, անանց իր հասակին նայելու խիստ էր, յիշողութիւնը դօրաւոր, ամէն իրեն հետ տեսնուողներուն հետ հաճոյարար վարմունք մ'ունէր:

ԲՈՎԱՆԳԱՌՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՅՈՒՆ ԵՒ ԱՐՈՒՆՍՏԻՅՈՒՆ

Լեզուադիտութիւն:

Այլ եւ այլ լեզուները՝ զորոնք երկրիս վրայ գանազան աղբեր կը գործածեն իրենց մտածութիւնը իրարու հաղորդելու համար՝ կը բաժնուին Բեռուլու և Կեդուլի լեզուաց: Մեռեալ լեզուներն անոնք են, որոնք ժամանակաւ կը խօսուէին, բայց հիմակ եւ ոչ աղբ մը գանոնք կը գործածէ: Իսկ անոր հակառակ Կեդուլի լեզուք անոնք են, որոնք հիմակ ալ երկրագնդին այլեւայլ աղջացը մէջ կը խօսուին: Մեռեալ լեզուաց կարգը կը համարուին Լերայեցիները, Լատինները, գրաբար Յունարեանն ու գրաբար Հայերէնը: Իսկ կենդանի լեզուաց կարգն են Գաղղիները, Իտալերէնը, Անգլիները, Գերմանները, Սլոնեցիները, Բորդուկերէնը, Սլաւական լեզուները, Ունկարները, Նոր Հայերէնը, Նոր Յունարէնը, Տաճկերէնը, Արաբերէնը եւ այլ ուրիշ քիչ ծանօթ եղած արեւելեան լեզուները: Հաս աղէկ բան է հին կամ մեռեալ լեզուաց գիտութիւնն ունենալը, որովհետեւ անոնցմով 1, շատ դիւրաւ կը սորվուին նոր լեզուները, որոնց ծագումն առջիններէն է. 2, անոնց օգտութեամբ մարդ կրնայ հին հեղինակները հասկընալ, որոնց գեղեցկութիւնն ամենեւին եւ ոչ մէկ թարգմանութեամբ մը ամբողջ ու կատարեալ կրնայ ընձայուել. 3, ամէն քաղաքներու մէջ կը գտնուին անձինք որոնք հին լեզուաց կատարեալ գիտութիւնն անենալով՝ նոյններուն մեկնիչները կանան ըսուելու համարունաց ու գիտնոց կարգը կը համարուին: Կենդանի լեզուաց օգտակարութիւնն յայտնի է. վասն զի անոնց միջնորդութեամբը, ամէն երկիրներու բարձրագոյն վիճակի մարդկան մէջ կրնայ մարդ ինք զինքն հասկըցընել, գառնազան աղբաց ճարտար գործքերը նախաւոր լեզուաւ կարողաւ ու վայելել ու ճամբորդութեան ատեն գիւրաւ ամէն կողմ անցնիլ երթալ, որովհետեւ կրնայ ինք զինքը գիւրաւ ամենուն հասկըցընել: Գլխաւորաբար վաճառականաց ճամբորդութեան ու թղթակցութեան համար կենդանի լեզուաց գիտութիւնն անհրաժեշտ հարկաւոր բան է: Օտար լեզուները սորվելու ամենէն յարմար ու աղէկ ժամանակը պատանեկութեան ժամանակն է. ինչու որ աս հասակին մէջ լեզուի գործարանները շատ դիւրաւ ըլլալով՝ աղէկ արտաբերութիւն կը ստացուի, եւ հասարակօրէն աղէկ յիշատակութիւն կ'ունենցուի. ուր որ ծերութեան ատեն ասոնք դիւրաւ տեղի չեն ունենար: Երբայեցիներն լեզուն հին ժամանակները շատ տարածուած կ'երեւայ. հին կտակարանը նախ եւ առաջ աս լեզուաբար է: Լատիներէն լեզուն ալ Հռոմայեցւոց ժամանակը երկրիս ամէն մասին վրայ տարածուած էր, որչափ որ անոնց աշխարհակարութիւնները կը տարածուէին: Ամէն լեզուաց մէջէն գժուարագոյնը հաւանականաբար Սինեականն է. որովհետեւ 335 միավանկ արմատական բառերէ կազմուած է, որոնց ամէն մէկ բառը հնչման փոփոխութեամբը հինգ կերպով նշանակութիւնը կը փոխէ, որով 1675 բառ կ'ըլլան: Բայ ասկից Սինեացիք արտաքայ կարգի գժուարին գրաւոր լեզու մ'ալ ունին որն որ 80,000էն աւելի այլեւայլ նշաններէ կը բաղկանայ: Ամէն լեզուաց վախճանը մեր մտածութեանց հաղորդութիւնն է: Լեզուագիտութեան կը վերաբերին 1, Գերականութիւնը, 2, Ճարտարախօսութիւնը, 3, Տրամաբանութիւնը: Ասոնցմէ Առջինը՝ կը սորվեցընէ մեր մտածութիւնները ուղիղ բացատրել, երկրորդը՝ նոյնները զարգարել ու Լերբորդը՝ նոյնները կարգաւորել:



ԵՐԽՈՒՄԱՍ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 20.

1859

Բ. ՀԱՏԱՐ



ՅԱՒՈՑ ԽՂԻԿԸ ԿԱՄ ԳԻՊՈՒՐԿ

Սպէս դքսուհին՝ իր ամուսնոյն ձիուն, ութսնամեայ ծերունին ալ ծառային ձիուն վրայ հեծնելով ծանր ծանր եւ լուրձեամբ Գիւպթեղէնէն վեր կ'ելլէին: Ամէն մէկն իր տխուր մտածմանց մէջ ընկղմած էր եւ իրար ամենեւին խոտովոյ չկար: Գունոս աս ատենս պատուհան ելած էր եւ ասոնց լեռնէն վեր կամաց կամաց ելլելը կը տեսնէր:

«Հայրս կու գայ», գոչեց ուրախութեամբ. «եւ քովէն ձիավարողն ալ մայրս է: Մայրս դաշտի վրայ անոր դիմացը ելեր է, առանց յառաջագոյն ինծի բան մը զրուցելու», Գունոս աս վայրկենիս մէջ շուտով անոնց քովն հասնելու համար թռչնոյ թեւ կը փնտուէր: Ուրախութեամբ ինքզինքը սրահէն դուրս նետեց, սանդուղներէն իջաւ եւ ամիոցին գաւիթն հասաւ, եւ քանի մը վայրկենէն լեռան զառիվայրը հասած էր: Եւ հեռուէն եկողներուն կը պոռար «Բարով եկար հայր, բարով եկար»:

Վասն քայլի չափ մտտեանալէն ետքը, սրտի ուրախութեան բարախմամբ հայրը գրկելու եւ իր սիրուն սրտին վրայ ճնշելու կը պատրաստուէր: Բայց յանկարծ գամուեցաւ մնաց: Եկողներն ալ կեցան: Խեղճ Գունոս սխալմունքն իմացաւ եւ ձիուն վրայ հօրը տեղ եղբայր Վլաւսը տեսաւ: Աչքերը փուճ տեղ զմնի կը փնտուէին:

«Հայրս ո՞ւր է», կը հարցընէր դողդոջուն ձայնով: Բայց պատասխանի տեղ հեծկտալ կը լսէր եւ կը տեսնէր որ աչքերէն արցունք կ'իջնար: Ակընթարթ մը չտեսեց, մութ կասկած մը ծնաւ մտացը մէջ, եւ կարծես թէ շանթեղ զարնուած էր: Խօսիլ կ'ուզէր, բայց շրթունքները ջղաձգութենէն կը

դողային, յառաջ երթալ կը ճգնէր, բայց դողդոջացող ծնկերը կարծես թէ գետնի վրայ արմատ ձգած էին, լալ կ'ուզէր բայց ան ալ չէր յաջողէր: Սրտին վրայ սաստիկ ծանր բեռ մը զինքը կ'ընկճէր: Քարէ արձանի մը պէս անշարժ եւ գունատած նոյն տեղը կը կենար, եւ տխրութեամբ անոնց հասնելուն կը սպասէր: Ակամայ թեւերը տարածեց, որոնց մէջ հեծկտալով մայրն ինկաւ:

«Միրելի Գունոս սիրտ ըրէ», գոչեց դքսուհին արտասուօք, «քաջալերուէ՛ որդեակ, բարի հայրդ ալ չկայ»: Մայր եւ որդի երկայն ատեն նոյն դրից մէջ անշարժ մնացին, վերջապէս արտասուաց հեղեղ մը Գունոյին աչքերը թրջեց եւ ընկճած սիրտը թեթեցաւ:

Գունոս՝ երբոր վերջապէս լացող մօրը բաղուկները թող տուաւ, տեսաւ որ ծեր Պեննո իր ոտքն ինկած էր եւ երկու թեւերովն անոր ծունկը գրկելով եւ հեծկտալով կը գոչէր. «Ա՛խ, բարի եւ սիրելի տէր, ներեցէք ձեր ծառային. եւ առանց իրեն տիրոջ ետ դառնալուն համար իբր մեղի կամ վատ մի՛ մերժէք: Ո՛ տէր, հաւատացէք ինծի, արեանս վերջի կաթիլը թափելու պատրաստ էի, եթէ որ անոր տեղը եւ կամ անոր հետ մեռնիլ կարող ըլլայի: Բայց ձեր փառաւոր հայրն ուղեց առանձին մեռնիլ: Սիրելի Պեննո, կ'ըսէր ինծի, գուն մեր ամիոցը գնա եւ իմ ամուսինս ու տղաս մխիթարէ: Իմ բարի եւ սիրելի տէրս ասանկ խօսեցաւ եւ երանեալի պէս մեռաւ: Բայց ո՛հ, ես պիտի զձեզ մխիթարեմ, երբ նոյն իսկ իմ անձս անմխիթար է»: Աս խօսքերէն ետքն ան ալ դառն լալու սկսաւ:

Գունոս խեղճ ծառան ընտանութեամբ վեր վերցուց, զինքը գրկեց եւ արիւննոտած սրտին վրայ դնելով ըսաւ. «Հանդարտէ՛ բարի եւ հաւատարիմ Պեննո, ես քու հաւատարիմ սիրտդ կը ճանչնամ: Գունոս հօրս մեռնիլը տեսար եւ մինչեւ ցմահ անոր հաւատարիմ մնացիր: Գունոս անշուշտ իմ ազնիւ հայրս սպաննողներն ալ կը ճանչնաս. գունոս պէտք ես մահուանէ ետքն ալ անոր հաւատարիմ մնալ»:

Պեննո, Գունոյին խօսքերուն իմաստն աղէկ հասկցաւ, Գիպուրկին անկենդան գլխէն կարած մազի փունջը դուրս հանեց, մէյ մ'ալ պագաւ եւ

նոյնը երիտասարդ դարոյն տուաւ: Գունոն արծաթի պէս ճերմակ փունջը տեսնելով զարհուրեցաւ, պագաւ զանի, եւ սրտին մէջ մինչեւ հիմակ իրեն անծանօթ զգածմունք մը գրգռեցաւ, որ էր «Վրէժխնդրութեան», զգածմունք: Սիրտը հիմակ աւելի արագ կը զարնէր, երեսները կարմրեցան, աչքերէն կրակ կը ցատէին, շրթունքները կը գողային եւ լեզուին վրայ «վրէժ», բառը կը շարժէր:

Նոն եղողներն ամէնն ալ զարհուրեցան, որովհետեւ Գունոյն ներսէն անցածը կը կռահէին, երեսին վրայ «Վրէժ», բառը կը կարգային թէ եւ ինք նոյնը գեռ արտաբերած չէր:

«Նայր, որդիդ պիտի առնու քու մահուանդ վրէժը, գոչեց վերջապէս:

«Չէ, չէ սիրելի տէր», կրկնեց Պեննո, «ձեր լուսահոգի հայրը ձեզմէ թողութիւն, ներել կը խնդրէ եւ ոչ թէ վրէժ: Իր մահունէ քիչ մ'առաջ կ'ըսէր ինծի, Ըսէ Գունոյն որ զիս սպաննողներէն ամենեւին վրէժ չիւնդրէ, այլ անոնց ներէ մեր Փրկչին օրինակին հետեւելով: Ինք իր սրտին յաղթելով աւելի ուրախութիւն կ'ունենայ, քան թէ արիւնային վրէժ խնդրութենէ: Չեր հանգուցեալ հօրը վերջին խօսքերն ասոնք են, եւ իր վերջի կամքը ձեզի համար սուրբ պիտի ըլլայ»:

«Վոյն այնպէս է, եւ միշտ ալ ասանկ պիտի ըլլայ ինծի համար», կը պատասխանէր Գունոն եւ կարծես թէ երազէ մը կ'արթննար: «Իմ սիրելի հօրս կամացը դէմ բան մ'ալ ընել չեմ ուզեր», Աս ըսելով վրէժխնդրութեան հոգին գեռ նոր ծլելու սկսած ատեն ճնշեց, եւ իր սրտին վրայ ըրած աս յաղթութիւնը, զինքը սուրբ եւ մինչեւ հիմակ իրեն անծանօթ եղած զգածմամբ մը վարձատրեց, այսինքն նոյն վայրկեան կրծոցը մէջ աս առաջադրութիւնը ծնաւ, «Ես իմ քաջ եւ բարի հօրս արժանի որդի պիտի ըլլամ»:

Գունոյն իր հայրն սպաննողներուն ներելու մեծանձն առաջադրութեանը վրայ միւսներն ալ անկեղծ ուրախութիւն եւ մեծ հաճութիւն ցրեցին: Բարեպաշտ Գլաւս ալ աւելցուց. «Ճշմարտութեան եւ առաքինութեան համար մեռնիր մեծ բան է, բայց մեռնելու ատեն սպաննողներուն ներելը մեծագոյն: Վերջինը մեր Փրկչին հոգեովը գործել է, եւ ազնիւ կոթփրիտ մահուան ատենն ասանկ ըրաւ: Ով որ անոր պէս կ'ապրի եւ անոր պէս կը մեռնի, կրնայ այնպիսեղն համար ըսուիլ, որ ի Տէր ապրեցաւ եւ ի Տէր մեռաւ: Եւ երանի որ ի Տէր կը մեռնի»:

«Վնկեղծ ծերունեղն՝ հանգուցելոյն համար ըրած արժանաւոր գովութիւնը, միւսներուն՝ եւ ի մասնաւորի դքսուհւոյն եւ Գունոյն վերաւոր սրտին բաղասամոյն մ'եղաւ: Եւ կոթփրիտին արդարոյ մահուամբ մեռած ըլլալուն մտածմունքը, անոնց մեծ ցաւը շատ մեղմացուց: Անոր հոգին Աստուծոյ ձեռքն ըլլալուն կը հաւատային, եւ խաղաղութեան երկրին մէջ զինքը նորէն տեսնելու քաղցր յոյսը ծոցերնուն մէջ կը հանգչէր:

Ըսոր վրայ չուն նորէն սկսաւ շարժիլ, եւ ծանր ծանր ու տխուր յառաջ կ'երթար, այնպէս որ մեռելի յուղարկաւորութեան կը նմանէր: Վերջապէս վեր հասաւ, բայց աս բօթալից լոյն՝ ծառայից մէջ պատճառած սուգն ու արտամութիւնը տեսնելու բան էր: Որովհետեւ ամէնքն ալ առանց բացառութեան զինքը կը սիրէին: Ամրոցը յանկարծ լալականաց տուն դարձաւ: Եւ ինչ որ այսօր ամրոցի մէջ կ'ըլլար՝ նոյնը կը պատահէր երկրորդ օրը դաշտին մէջ: Չթրջած աչք եւ անցաւ սիրտ չմնաց: Ամէն բերնէն աս խօսքերը կը լսուէին, «մեր սիրելի տէրն սպաններ են: Մենք անով ամենաբարի հայր մը կ'որսընցուցինք»:

Ըստեղծաց ուրիշ ամրոցներու մէջ ալ, ուր մեր հանգուցեալը ծանօթ էր, մեծ սուգ ու արտամութիւն կը տիրէր: Ամէն քաջ ասպետները, գաղտնի ֆէլէին յերկինս աղաղակող անիրաւութեան վրայ կը բողբէին եւ արիւնային վրէժխնդրութիւն մ'ընելու կ'երդնուին: Նոյն իսկ Մաքսիմիլիան կայսրն ասոր վրայ այլընչած եւ քանի մը հարիւր ասպետաց ժողովքի մէջ գոչած էր. «Այս, ազնիւ Գիպուրկ քեզմով շատ բան կ'որսընցուցի, քեզմով հաւատարիմ բարեկամ մը, եւ իմ տերութեանս ամէն ազնուականներուն քաջագոյնը կ'որսընցուցի»:

Թէ եւ կերպրուտա եւ Գունոն բախտին աս խիստ հարուածը մեծ քաջասրտութեամբ եւ Աստուծոյ կամացը համակերպելով ընդունեցան, բայց իրենց առողջութեանը վրայ գէշ աղբեցութիւն ըրաւ: Գունոն հիմակ, ալ յառաջուան կայտառ եւ զուարթ երիտասարդը չէր, դքսուհւոյն վրան ալ օրէ օր առողջութեան նուազում եւ զօրութեան նուաղել մը կը տեսնուէր: Ինք թէ եւ միտ չէր դներ, բայց տղան ու ծառայք յայտնի կը տեսնէին:

«Մեր աղնիւ տիկինը», կ'ըսէին ծառայք իրարու «մեր բարի տիրոջ մահունէ ետքը, ինչպէս օր աւուր վրայ կը տկարանայ: Թէ որ այսպէս յառաջ երթալու ըլլայ, վեց ամէն ամրոցնիս ալ տիկին չունի»:

Գունոն ալ ամէն օր աս բանս կը դիտէր, եւ հոգը կը շատնար: Առանձին խուցի մէջ եղած, քիչ ատենէն սիրելի մայրն ալ կ'որսուցնելու կարելիութիւնը մտածած ատենը, որգիական սէրը, ասպետական արիւթութեանը կը յաղթէր, եւ աչքերէն արտասուաց հեղեղ յառաջ կը բերէր: Որովհետեւ Գունոյն իր ծնողաց վրայ ունեցած սէրը, շատ քիչերն ունին:

Ինչ որ ծառաներն իրարու մէջ կը խօսէին, եւ ինչ որ Գունոն կը վախնար նէ, նոյնն եղաւ: Բարի դքսուհւոյն մարմնաւոր զօրութիւնն երթալով նուազեցաւ եւ վերջապէս անկողին ինկաւ եւ արագ քայլերով գերեզման կը մօտնար: Վերջապէս ինքն ալ իր վիճակն իմացաւ, բայց ամէնեւին չվախցաւ:

Գունոն իր հիւանդ մայրն այնպէս կը խնամէր, ինչպէս փափուկ գուստրն իր մայրը: Նիզակն ու սուրը, նիզակախաղութիւնն ու պատերազմ, յաղթութիւն ու փառք ամէն բան մոռցած էր, եւ բոլոր

գիշեր իր սիրելի մօրը քովը կը հսկէր: Թէ աս որդի-
ական հոգացողութիւնը, մօրը սրտին ինչ մխիթարու-
թիւն էր, թող մեր ընթերցողն ինք իրեն մտածէ:

Վիշեր մը, Աերդրուտա կրօնի վերջին մխի-
թարութիւններն առնելէն ետքը, Գուենոյին հետ ա-
ռանձին խօսիլ կ'ուզէր: Գուենո մօրը քովը նստեցաւ,
եւ թէպէտ զգացած ցաւը ծածկելու կը ջանար,
բայց աչքէն երբեմն երբեմն արտասուաց կաթիլներ
գետինը կ'իյնային: Եւ մօրը մեռելի պէս գունատած
երեսը, դողալով միայն կրնար նայիլ:

«Միրելի Գուենո», ասանկ սկսաւ խօսիլ մայրը
տկար ձայնով «Թէ եւ գուն իզմէ ծածկել կ'ուզես,
բայց ես արդէն կը զգամ որ քեզմէ բաժնուելու
ատենս մտտեցած է: Ես անկէ չեմ զարհուրի:
Արդէն բաւական տարիք ունիմ, եւ աս տարիներու
շարքին մէջ աւելի ուրախալի քան թէ տրտմալի
բաներ տեսայ: Փոփք Աստուծոյ: Եւ որովհետեւ
երկնաւոր Հայրը զիս հիմակ ասկէ իրեն կը կանչէ,
մեծ ապերախտութիւն եղած կ'ըլլայ թէ որ իր հրա-
ւերը սիրով չընդունիմ: Չեմ ուրանար, սիրելի Գուենո,
որ քեզմէ բաժնուիլս իմ սրտիս մեծ ցաւ է, բայց
աս անջատումը երբ եւ իցէ մի անգամ մը պիտի
ըլլայ: Անոր համար համբերութեամբ Աստուծոյ կա-
մացը համակերպ կ'ուզեմ ըլլալ, եւ սիրելի Գուենո
նոյնը դուն ալ պէտք ես ընել: Թէ որ իզմէ բաժ-
նուիլդ քեզի ալ մեծ ցաւ կը պատճառէ նէ, պէտք
ես կրօնի մխիթարութեանց դիմել եւ սիրտ ընել:
Աստուծմէ, կրօնէն եւ առաքինութենէ վեր քեզի
համար բան մը չըլլայ: Հայրենեաց եւ անոր իշխանին
միշտ հաւատարիմ եղիր, ամենեւին վրէժ մի՛ խնդրեր,
մանաւանդ թէ միշտ եւ արագ ներելու պատրաստ
եղիր, ընկճուած անմեղութեան պաշտպան, աղ-
քատաց, պրեաց եւ որբոց հայր եւ հաւատարիմ
ամուսին մ'եղիր, եւ մահը պատերազմի դաշտի մէջ
եղեր է, կամ հանդարտ անկողնոյ մէջ զքեզ ա-
մենեւին չիսարստիցներ, այլ զքեզ Աստուծոյ եւ
ծնողաց հետ միացնող բարեկամ մը կ'ըլլայ»:

Վուենոյին մայրն ասանկ խօսելէն ետքը, կէս
մը մեռած աչացը մէջ, արցունքը կը դողդողար: Գուենո,
մօրը խօսքերէն արտաքայ կարգի շարժած ըլլալով,
անոր պաղած ձեռքը բռնեց եւ սրտին եւ շրթանցը
վրայ կը դնէր ու կ'ըսէր «Միրելի մայր, բարի մայր,
քեզմէ բաժնուիլս ինծի շատ դժուար բան է: Բայց
քու խրատներդ ինծի նուիրական պիտի ըլլան եւ
զանոնք ամենեւին պիտի չմոռնամ»:

Ասկէ աւելի բան մը չկրցաւ խօսիլ, այլ աճա-
պարելով հիւանդին խուցը թողուց, եւ աչքերը հե-
ղեղներու մէջ կը լողային: Քիչ մը վերջը զորացած
ետ դարձաւ, որովհետեւ աղօթած էր:

«Միրելի Գուենո», սկսաւ ըսել մայրը նորէն բայց
աւելի տկար ձայնով, «քեզի ուրիշ բան մ'ալ ունիմ
ըսելու. կը բաղձամ որ Աթֆրիտին մարմինը մեր
ընտանեաց գերեզմանին մէջ իմ քովս դրուի: Այս-
տեք դիմէ, որ ինք իր իշխանութեամբ ֆէֆէն դա-

տաւորներէն նոյնը խնդրէ, եւ քեզի համար կ'աղօթեմ
որ Աստուած գործքիդ օգնական ըլլայ: Կը բաղձամ
դարձեալ, որ ծնողացդ երկայն ասուն եւ հաւա-
տարմութեամբ ծառայած սպասաւորները պատուես,
եւ անոնց հետ անանկ վարուիս ինչպէս հայրդ ու
մայրդ կը վարուէին: Ի մասնաւորի Գլեմենդինային՝
որ ինծի 20 տարի ծառայած է, եւ ծեր Պեննոյին ու
Ռուբերտին՝ որոնք հօրդ մինչեւ մահը ծառայեցին՝
մասնաւոր հոգ ունենաս: Հիմակ իմ վերջին կամքս
իմացար, թէ որ նոյնը հաւատարմութեամբ կը կա-
տարես, հօրդ ու մօրդ օրհնութիւնը միշտ վրայ կ'ըլլայ,
մինչեւ որ Աստուած զմեզ օր մը ամէքնիս մէկտեղ
միացնէ»:

Տկար մայրը հոս կենալու հարկագրեցաւ, որով-
հետեւ բոլոր զօրութենէն ինկած էր. յոգնած գլուխը
բարձին վրայ դրաւ վրան մրաբել մ'եկաւ, ուստի
որ ալ չարթնցաւ: Անմահ հոգին իր ապականացու
խիւղը թողուց եւ երկնաւոր Հօր թաւաւ:

Վուենոյին ցաւն ստորագրելն անկարելի է, որ
քիչ ատենուան մէջ ամէն բան, իրեն համար ամէն
աղնիւ եղածները կորսնցուց: Իր սիրտը՝ բախտին
իրեն ետեւէ ետեւ տուած կրկին հարուածոց վեր-
քերէն կ'արիւնէր: Ասկէ քսնի մ'ամիս յառաջ մտքէն
բնաւ չէր անցներ որ քիչ մը վերջը հօրմէ ու մօրմէ
զրկուելով որբ մը պիտի մնար: Իր ցաւն ու կսկիծն
անեղը էին:

Օտաւայից եւ հպատակաց ցաւն ալ մեծ ըլլա-
լուն վրայ ոչ որ կրնայ տարակուսիլ, ասոնց սուգն
մեծ եւ ընդհանուր էր: Արովհետեւ բարի դքսուհին
ալ իր ամուսնոյն պէս ամենէն կը սիրուէր ու կը
յարգուէր: Եւ իրենց սուգը թաղման օրը յայտնի
ցուցուցին, որովհետեւ նոյն օրը բոլոր ամուսնիցն ու
գեղին մէջ որչափ որ քարելու կարողութիւն ունեցող
մարդիկ կային ամէնն ալ ներկայ էին, ծեր ու տղայ, պր
ու կին, մանչ ու աղջիկ ոչ որ կը պակսէր: Ամէնքն ալ
սգոյ զբեստ հագած էին եւ ամենուն աչքը արցուն-
քով լեցուն էր:

Վագաղը դերեզման իջեցնելէն ետքը, երբոր
քահանան «Հանգիցէ ի խաղաղութեան», հնչեց, բաղ-
մութեան մէջ ելած ողբն ու կոծը արտաքայ կարգի
բան մըն էր:

Գ Լ Ո Ի Խ Ժ Ե .

Հարուած հարուածի վրայ:

Շատ անգամ երկրի վրայ բարիներն՝ Աստուծոյ
թողութեամբ, որ իր սիրելիները կը սանջէ, կը
խրատէ, խիստ փորձերէ կ'անցնին: Ստոյգ է որ հա-
րուած հարուածի վրայ ընդունելէն ետքը համբերելու
համար՝ մասնաւոր հոգեւոր զօրութիւն մը պէտք է:
Ասոր օրինակ մ'եղաւ մեր ասպետ Գուենոյին դէպքը:

Իրեն սիրտը՝ հօր մը կորստեան հին վէրքովը
կ'արիւնէր, երբոր նոր վէրք մ'ալ մօրը կորստեամբը
վրան աւելցաւ:

Գիպուրկի ամրոցէն գրեթէ հինգ մղոն հեռու Ս. Գիոնայի մէջ, քանի մ'ատենէ ի վեր դեռ ծաղկահասակ պրի մը կ'ապրէր, որ չէ թէ միայն հարուստ ու սիրուն, այլ առաքինի եւ բազմութենէ քաշուած անձ մըն էր: Ասի Գաղղիայի Պէրրի գբսոյն Ալիզա պրին էր: Ինք զգուքսը պարզապէս ծնողացը հրամանին հնազանդելու համար առած էր: Աս գուքսը քաջ ու հարուստ էր, բայց միանգամայն զեղև ու բռնաւոր: Անոր համար ամուսնութիւննին ալ դժբախտ էր: Ինչ՞ Ալիզան ինքիրեն մնացած ատենը շատ կը հեծէր: Բայց ամուսնոյն արագահաս մահը իր ցաւերուն ալ վերջ տուաւ, ապա թէ ոչ քիչ ատենէն ինք գերեզման պիտի իջնար:

Ալիզա՞ գբսոյն մահուընէ ետքը, որ իրեն մեծ հարստութիւն թողուցած էր, նորէն Գերմանիա իր սիրելի քաղաքը՝ Պրայզկաւ դարձաւ, եւ Ս. Գիոնա գեղեցիկ եւ հաստատուն ամրոցի մը մէջ սկսաւ բնակիլ: Լաւ եւ զգաստ Ալիզա իր ամրոցին մէջ քաշուած եւ ծածկուած բարի կեանք մը կ'անցընէր: Ինք բաւական սրամիտ էր՝ որով երբեմն երբեմն իրեն մօտեցողները թափանցող աչօք կը զննէր: Ոմանք իրեն գեղոյն, ոմանք ալ միայն հարստութեանը համար աւոր ձեռքը կ'ուզէին: Միայն մէկը, որ էր Գիպուրկի Գուճո ասպետն՝ անոր սրտին բարութիւնը ճանչնալուն համար զանի իրեն կենացը ընկեր կը բաղձար:

Ալիզային սրամտութիւնը, Գուճոյին սրտին մէջ անցածները կռահած էր: Շատ չանցաւ Ալիզա ալ Գուճոյին սրտնէն եւ բարի երիտասարդ մ'ըլլալը ճանչցաւ, եւ զինքը իր սիրոյն ու յարգանացը արժանի սեպեց եւ քիչ ատենէն Ալիզա Գուճոյին ամուսիննեղաւ:

Մտառուան գեղեցիկ իրիկուն մը, Գուճո իր ամրոցին պարտիզին մէջ առանձին քարէ նստարանի մը վրայ նստած, արեգական մանելը դիտելով, իր ապագայ երջանկութեան վրայ կ'երազէր:

«Արեգական մանելն ինչ սիրուն է», կ'ըսէր ինք իրեն. «վաղն ալ նորէն ասանկ գեղեցիկ պիտի ծագի: Իմ լուսահոգի ծնողացս մահուամբն ալ երջանկութեան արեգակը մտաւ, բայց նոյնը՝ իմ սրտնէն Ալիզայովս նորէն պիտի ծագի»:

Գուճո ասանկ կ'երազէր եւ իր երազովը երջանիկ էր: Բայց մտքէն բնաւ չէր կրնար անցընել որ աս գեղեցիկ յոյսը, կարճատեւ երազ մը պիտի ըլլայ, ուստի որ շուտով եւ զարհուրանօք պիտի արթննայ:

Քովը յանկարծ ասպետ մը կանգնեցաւ կեցաւ, եւ շատ անգամ «Տէր կոմս», կանչելով, զինքը քաղցր երազէն արթնցուց: Գարձաւ, եւ քովն ըլլողը Ալիզային մարդիկներէն ըլլալը ճանչցաւ:

«Մ. Գիոնայէն ինծի ինչ լուր կը բերես», էր Գուճոյին առաջին հարցումը:

«Մ' գլած ատէր, տխրալի, շատ տխրալի լուր մը կը պատասխանէր ասպետը: «Ներեցէք ինծի որ շուտ զրուցեմ, որովհետեւ վայրկեան մ'ալ պէտք չէ որ կորսընցունէք: Թէ որ մեր ազնիւ դքսուհին՝ կենդանի տեսնել կ'ուզէք շուտով, շուտով Ս. Գիոնա վաղեցէք»:

Գուճո շանթէ զարնուածի պէս յանկարծ տեղէն ցատքեց եւ գուճոյ «Ինչ կ'ըսես, արդեօք լսածդ աղէկ չիմացայ: Ինչ, դքսուհին դեռ կենդանի գտնելու համար Ս. Գիոնա՞ պէտք եմ վաղելը»:

«Մ. տէր», պատասխանեց հաւատարիմ ասպետը աչքէն արցունք ինչեցընելով: «Ըսածս շատ աղէկ հասկըցած էք: Աճապարեցէք, շուտ ըրէք, որովհետեւ վրան յանկարծ կաթուած իջած է: Ես անանկ շուտ ձիավարելով եկայ որ ձին սատկեցաւ ինկաւ, բաղձանքս վայրկեան մը յառաջ հոս հասնիլ եւ բանը ձեզի իմացընել էր»:

Գուճո աս վերջի խօսքերը լսած չէր, որովհետեւ ախորը վաղած եւ աճապարելով ամենէն առոյգ ձին պատրաստել տուած, եւ առանց մէկու մը մնաս բարով ըսելու կայծակի շուտութեամբ ձիավարած էր: Որչափ որ իր թեթեւաբայլ ձին դաշտերուն վրայէն կ'աճապարէր՝ իր սիրտը կարծես թէ անկէ ալ յառաջ կը թռչէր: Մտօք արդէն Ս. Գիոնա հասած էր, եւ Ալիզային մահուան գունատութիւնը կը տեսնէր, անկողնոյն քովը կեցած անոր մահուան վերջի պատերազմը կը դիտէր եւ վերջի անգամ տկարացած աչուրները բանալով, գունատած շրթանցը վերջին մնաս բարով ըսելը կը լսէր. «Մ' Ալիզա, Ալիզա», կը գոչէր, եւ ձիուն արագ շարժումը միայն զինք աս նոր երազէն կ'արթնցնէր: Գուճոյին ամրոց հասած եւ գաւիթը մտնելու համար խրամին կամրջէն անցած ատենը, աշտարակին ժամացոյցը գիշերուան ժամը մէկ զարկաւ:

«Ալիզա դեռ կ'ապրի», կը հարցնէր ծառայութիւն ընելու համար իր քովը մօտեցող ծառայից: Համառօտ «այո», մը պատասխանելին, իր վրայ նոր յոյս մը զարթուցանելու համար բաւական եղաւ:

Սանդղէն վեր ելած ատենն ամրոցի մէջ գերեզմանատան լուսութիւն մը տիրած էր: Ո՛չ վերջի անգամ ըրածէ՞ այցելութեան ատեն եղած ուրախական վիճակէն ինչ տարբեր էր աս անդամուան վիճակը: Գբսուհւոյն նախասենեակը մտած ատենը սիրտն ինչպէս կը բաբախէր: Հոն աղախին մ'արտասուածը աչօք զինքն ընդունեցաւ, եւ դքսուհւոյն խոցը տարաւ: Ալիզան առջի անգամ տեսած ատենը՝ սիրտը երկսպարի սրով մը վերաւորեցաւ, զբացած ցաւն անըստորագրելի էր: Քանի՞ մը ժամ յառաջ իրեն վսիթարութեան առարկայ եղող հարսը, գոց աչօք եւ թերաբաց շրթունքներով, արդէն մեռածի պէս գունատած կը պառկէր: Բանականութիւնը արդէն կաթուածն իջած առջի՞ վայրկեանի մէջ կորսընցուցած էր: Գուճո իր հարսին մահուան անկողնոյն քովը ծունր դրաւ, եւ Աստուծմէ անոր կենացը աղատութիւնը կը խնդրէր: Հոն գտնուողներն ամէն ալ անոր օրինակին հետեւեցան: Թէ եւ շատ եռանդեամբ կ'աղութէր, բայց Աստուծո շրթնիցը չլսեց, որովհետեւ հարսը երկնից համար որոշուած էր:

Գժբախտ Գուճո լուռ ու անշարժ ծունր դրած կը կենար մինչեւ, բժիշկը ձեռքէն բռնած զինքը վեր վերցուց: Բժշկին խորհրդոյն ակամայ անսաց. բայց


մեռելոյն անկողնոյն քովը, չոր ու սեւեռեալ աչօք եւ բեկեալ սրտիւ կը կենար:

“Այն Ա՛րեղա, աղնիւ հարս, կը գոչէր սիրտ ծակծկող ձայնով “գոնէ անգամ մ՛ալ ինձի նայէ, գոնէ շրթունքներէդ բառ մը հնչեցուր,“:

Իսոյց անոր աչքերը գոց եւ շրթունքները համր մնացին: Որովհետեւ Ալիզային համար ալ երկրաւոր բան մը չկար, հոգին՝ ալ երկրի չէր վերաբերեր:

Պոնոն երեք ցաւալից ժամերէն ետքը հիւանդին խցէն դուրս կանչուեցաւ, որովհետեւ իրեն պատգամաւոր մ՛եկած էր եւ շուտով հետը խօսիլ կ՛ուզէր: Գուրս ելաւ, բայց ինչպէս զարմացաւ մնաց երբոր Ռուբերտ ծեր բերդապահը տեսաւ:

Պիտր շարունակուի:



Է Ն Ա Պ Ա Տ Մ Ա Գ Ա Ն

Սէյլոն կղզւոյն մէջ փոքրութիւն մը (վերջ):

Ահեղ եզ փիղ մը շուրջ 3 1/2 տոնաչափ բարձր՝ ձագովը լերան մը կունակը փախաւ: Մայրը փոխանակ իր ձագը պաշտպանելու, զարմանալի դէպք, անկէ արդէն հարկեր քայլի չափ հեռացաւ յառաջ գնաց ու փշտ մացառի մը մէջ մտաւ: Ես արտօնօք ետեւէն դացի ու ձագին պոչը բռնեցի, սակայն ասիկա այնչափ զօրաւոր էր որ չէի կրնար զինք արգելել, անանկ որ կամաց կամաց քաշելով զիս իրեն հետ նոյն մացառին մէջ խոթեց, ուր որ մայրը մտած էր: Նոյն միջոցին եղբայրս արդէն մօտս հասած ըլլալով ասպարեցի որ աչքը մացառին վրան ըլլայ ու մայրը դարձած աստն պատրաստ գտնուի: Ասիկէ ետքը ձագ փղին պոչը արդէն մէկ ձեռքս ըլլալով մէկալ ձեռքովս պատիճը բռնեցի ու մեծ աշխատութեամբ սկսայ զանիկա լեռն ի վայր քաշել, ան աստն սկսաւ փղիկը մեծ փղի մը պէս ահաբեկ ձայնով փռնչել. սակայն մայրը աս ձայնին ոչ երեւան չէր ելեր, որն որ շատ կը զարմայրներ զիս: Գուցէ իր մայրը արդէն մեր զէնքերէն մեռած էր, եւ օտար եզի մը ետեւէն կ՛երթար փղիկը: Հոս լերան ստորտը ուրիշ փիղ մը տեսայ, որն որ այնչափ մեծ չէր ու բարձր խոտին մէջէն դէպ ի մացառը կը փախչէր. բռնած փղիկս զինակիրներուն յանձնեցի եւ ես նոյն միջոցին լեյուած կրկնափող հրազենս առնելով նոյն փիղը գեռ մացառը չհասած զարկի գետինը փռեցի: Բոլորը մէկէն ինք փիղ սպաննած էինք ու մինակ նոյն ձագ փղին մայրն էր որ իր ձագը թողլով ձեռքերնէս պրծած էր:

Հրացանիս մէկ փողը լեյուեց էր. սկսայ կոխուած խտերուն վրայէն այն տեղը երթալ, ուր որ նախ հինգ փղերը սպաննած էինք: Վալլաս հոս յաղթութեան նշաններ պատրաստելու, այսինքն նոյն փղերուն պոչերը կտրելու վրայ էր, երբ յանկարծ սկսաւ ինձի պոռալ “Ետեւնիդ նայեցէք, տեր, ետեւնիդ նայեցէք, քիփիղ մը կու գայ: Շուտ մը ետեւս գարձայ ու տեսայ որ նոյն տեղէն, ուր որ վերջի փիղը զարկած էի, ահաւոր արու փիղ մը կատաղութեամբ վրաս կ՛արշաւէ: Պատիճը բարձրացուցած ականջները անկած ու պոչը ցցած անանկ մէկ գոչիւն մը հանեց որ բառ ամեն նայնի վայրաշարժի (locomotive) մը սուրբուն կը նմաներ: Անտովոր էր աս փղին մեծութիւնը եւ զարմանալի ան արագութիւնը որով որ վրաս կը վազէր: Շատ անգամ վրաս

գաւոր դէպքերու մէջ գտնուած եմ, սակայն չեմ յիշեր որ ասիկէ յառաջ երբեք այսպիսի յուսահատելի վիճակի մէջ գտնուած ըլլամ: Խոտին բարձրութիւնը փակչին անկարելի կ՛ընէր: Թեպէտեւ հրացանիս մէկ փողը լեյուեց էր, բայց փիղը վեր բռնած պատիճովը գլուխն անանկ ծածկած էր, ու հրացանս պարագ սեղ պարպած կ՛ըլլայի: Ես ալ անանկ այլալլած էի, որ հնարք մը չէի կրնար մտածել. անոր համար կեցայ ու սպասեցի յառաջով որ պատիճը մէջ մը վար կ՛առնու ու գլուխն ազատ կը մնայ. բայց յոյսս պարագ կը տեսնէի, ինչու որ պատիճը միշտ նոյն դիրքի մէջն էր եւ ինքն ալ սաստիկ արագութեամբ ինձի կը մօտենար: Եօթը մինչեւ ութ ոտք բարձր խոտը աջ ու ձախ դին ցրուելով քանի մը վայրկենի մէջ եկաւ երեք ոտնաչափ հեռաւորութեամբ առջեւս կեցաւ: Չարհուրելի ազդակաւ մը շանթի շուտութեամբ պատիճը վար առաւ զիս յափըռ տակելու համար:

Աս վայրկենիս մէջ հրացանս պարպեցի, սակայն մի եւ նոյն միջոցին մէջ զնդակի մը պէս օդի մէջ նետուեցայ: Հրացանս պարպած աստն դէպ ի ձախ ուղեցի ցաթկէլ, սակայն փիղը զիս ակոսարով աջ ազդէս բռնելով ութ կամ տասը քայլ հեռու նետեց: Բարձր ու պարարտ խոտին մէջ ինկայ առանց զիսնայլու իսկզբան թէ մէկ կողմս կտրեցաւ թէ չէ: Հոս յայտնի կը լսի թէ ինչպէս փիղը մեծ փութով զիս կը փնտռէ պատիճով խոտերը կը փրցըներ ու շատ անգամ ինձի մօտ կը հասներ: Իմացայ որ ալ բանս բուսած է, թէ որ զիս գտնելու ըլլայ. անոր համար բոլոր ձիգս եղաւ անձայն ու անշարժ կեցաւ: Բայց փիղը միշտ աւելի կը մօտենար ինձի ու այնչափ մօտս խոտերը կը փրցըներ, որ կը վախնայի թէ զիս ոտքին տակ պիտ՝ որ ճմլէ: Մարտափնամբ կը մտածեմ ան վայրկեաններուն վրայ, որոնց մէջ մահուան քրտինք կը քրտնէի խորհելով որ փիղը զիս յանկարծ կրնայ տեսնել: Բարեբախտաբար հրացանս ան աստն պարպած էի, երբ որ անոր ծայրը գրեթէ փղին գլուխը կը դպչէր, անանկ որ նոյն հարուածը անշուշտ անոր մէկ կամ նաեւ գուցէ երկու աչքն ալ կտրցուցած էր ու իր սուր հոտառութիւնը վայրկեան մը խուճկած էր: Մեծ ուրախութեամբ իմացայ խոտին խորշակելու ձայնէն որ փիղը վերջապէս կը հեռանար. քիչ մ՛ետքը ալ ձայն մը չէի լսեր, անհետ եղած էր: Ուղեցի ոտք ելել բայց ձեռքներուս ու սուտըներուս վրայ հազիւ կրնայի սողալ. աս կերպով մերձաւոր առուակ մը հասայ ու սուրջ ջուրը բռնեցի, բայց քանի մը վայրկենի մէջ ազդու անանկ ուսած էր որ ալ չէի կրնար շարժիլ: Պիղն ալ չէր երեւնար, թեպէտեւ եղբայրս ամէն հրացանները լեյուցած ու միայրը դրած էր վրան յարձակիլ: Մարդ խաւրեցիք ձիերը բերել տուինք ու մեծ գոռարութեամբ իրիկուան ժամը վեցին վրաններնուս հասանք:

Նամուած եմ որ աս փիղը խորհրդով ու նենգով գործեց: Քիչ մը հեռաւորութենէ փղերուն սպաննուիլը տեսած էր: Բայց մը չէր շարժած մինչեւ որ զմեզ բոլորովն անպարստտ տեսնէ, ընդ աս վայրկեանը տեսնելը շուտ մը վրանիս ինկաւ: Թէ որ առջեւէն վազելով փախչիլ ուզէի, զիս կոնակէս կը բռնէր ու ան աստն կտրուած չէի: Թէ որ հրացանը պարպած աստնս մէկ կողմը ցաթկած չըլլայի ակունան փոխանակ ազդերս հանդիպելու: Հարկաւ ստամուրջիս կամ փորիս պիտ՝ որ հանգիպէր ու իսկոյն մեռած էի:

Պիշերը շատ անհանդիստ անցուցի, եւ օրերով սրբունքս չէի կրնար շարժել: Անընդհատ պաղ ջուրի մէջ լսի

Թաթիսը վրան կը գնէի, այսպէսով Թեպետեա քիչ ատենուան մէջ առողջացաւ, սակայն շատ ատեն տեսց պիտի գործածելու սկիզբ:

ՔԱՂԱՔԱՒԱՅԻ ԵՒ ՉՕՐԱՎԱՅԻ

ՓԱՄԱՆԱԿԻՍ

ԱՅՐԻ ՊԱՐԱԿԻ ՏՐԻԼԻ

Աշխարհի Պարսկէ աշխարհի կոմեր, Նաբոլէոն մեծին ձեռնարկ երեւելի գնդապետի մը զուակ է, մայրն ալ Մայնց քաղքէ Վերմանայի մին է: Աս սպարապետը 1795ին Սեպտ. 9ին Փարիզ ծնած է, եւ արդէն 1807ին, գեա տասներկու տարուան եղած ատեն ձիւնոր սրտորդաց մէջ մտած էր: Իր առաջին արշաւանքը՝ 1812 Ռուսաց դէմ էր, ուր Տայրը կորսնցուց, եւ Վաղընացուց անանկ զարհուրելի եղանակաւ ետ քաշուած ատեննին, Թէ որ ընկերներն իրեն օգնութեան չհասնէին, ինքն ալ կեանքը պիտի կորսնցնէր: Լայպցիի պատերազմի մէջ, գունդ մը Պարսկէ աշխարհի ձախ Թեւր փրցուց ստարաւ, եւ աս խեղութիւնը զինքն ստիպեց որ հետեւեալ պատերազմներու մէջ (1814ին եւ 1815ին) անգործ ունեայ մնայ: Նաբոլէոն մեծին իյնալէն ետքը, իր նաբոլէոնեան կողմը բռնելն արդէնք եղաւ, որ սպանիական պատերազմէն ետքը հարիւրապետութենէ բարձր աստիճանի մը չհասաւ: Յուլիսի յեղափոխութեան ատենը, ինք Պարսկէի հրամանատարութեան ասի՝ Ալճիէր կը գնաւ, եւ իբր ստորախորհուրդ պաշտօնակալ ստացած բոլոր ճարտարութիւնները իբր զինքն ատենն եկած էր: 1830ին Ազգաստի մէջ, գնդապետ եղաւ, քանի մը տարի ետքը Սէն-Սիրի զինուորական գլխաւոր երկրորդ կառավարչն եղաւ, 1836ին բանակի պահպանապետի պատուով՝ նոյնի բոլոր կառավարութիւնը վրան առաւ: 1841ին, 1843ին եւ 1844ին, նորէն Ալճիէրի մէջ ծառայեց: Վաղանդին զառաւին մէջ հրամանատարութեան ատենը ցուցուց որ կառավարութեան մէջ շատ յաջողակ է, բայց ցուցուցած արտաքին կարգի խտուութիւնը՝ զինքն շատ քննադատութեան տակ ձգեց:

1848, Փետրուարի մէջ երբոր Վաղընայի յեղափոխութիւնը սկսաւ, աշխարհի իբր հրամանատար Պրզանտն կը գնաւ: Աս քաղաքը Լեոբի Ռոլէին կարմիր հասարակապետական պատգամաւորներէն մէկն իրեն գլուխ բնորոշ էր: Բայց Պարսկէ աշխարհի անանկ անվախ ծամբայ մը բռնեց որ պատգամաւորներն անմիջապէս Թող տալու փախելու պարտաւորեցան: Ասոր վրայ քաղաքը աշխարհի իրենց պատգամաւոր ընտրեցին: Պարսկէ աշխարհի ազգային երկու ժողովոց անգամ էր, եւ աս ժողովոց մէջ իբր կարգ կանոն սիրող՝ մեծ ազդեցութիւն ունէր: Վաղընայի հետ մէջընդմիջ այնչափ աղէկ չէր, եւ Յունիսի պատերազմին մէջ յաղթողին հետ անբաղաւորութեամբ կը վարուէր, որովհետեւ չէր կրնար կրել որ ատեն մ'իր իշխանութեան տակ եղած երիտասարդ պաշտօնակալ մը հիմակ իր մեծն ըլլայ: Իշխան Նաբոլէոնին գահակալութեան ատենն՝ անոր հետ ունեցած աղէկ յարաբերութիւնները բանը հին հասցուցին որ աշխարհի Լոմայ հասարակապետութեան գէմ երթալու զօրաց վերին հրամանատար ընտրուեցաւ:

Ըստ գաղտնային տարի մը ետքը, Շանկաւնիէն տեղը՝

Փարիզի զօրաց հրամանատար եղաւ: Ասի՛ն՝ ամէն մարդ կը համարէր որ աշխարհի իր սուրբ իշխանին անձնական քաղաքակրթութեանը մատուցած ըլլայ, բայց իրօք անանկ չէր: Ինչպէս որ քիչ մը ետքը, քանի մը պատճառաց համար պաշտօնէն հրաժարելով տեսնուեցաւ:

1851ին Վեհաճեմբերի օրերը նորէն Ազգայնիկ Նաբոլէոնին համար պատերազմեցաւ: Նաբոլէոնեան կողմնակցութեան աս պատերազմը յաջողութեամբ գլուխ հանելէն ետքը, աշխարհի ձեռակառն մէջ փոխանակ գահակալութեան պատին առաւ: 1853ին Վոտանդինուպոլիս դեպքան խաւրուեցաւ, ուր արեւելեան պատերազմի նախապատրաստութեանց ատենն աւելի զօրավարի քան Թէ գետապետի գործը տեսաւ: Վաղընայ գառնային ետքը սպարապետ անուանուեցաւ, եւ Օրսինիին սփռագործութենէն ետքը արեւմտեան բանակին վերին հրամանատար եղաւ: Պարսկէ աշխարհի հաճոյական կերպարանք եւ պատերազմող մը գիրք կամ կեցուածք ունի: Պատերազմի մէջ բանակի մը առանձին հրամայած չունէր, բայց եթէ աս վերջին Իտալական պատերազմի ատեն, որուն մէջ առաջին Արլեան բանակին հրամանատար էր:

ՌՈՂԱՅԻՆՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՈՒՍՏԻՍ

Վաճառականութեան վրայ.

Վաճառականութիւնը (commerce) մարդկային հազարդակցութեանց ամենէն օգտակար գործարանաւորութիւններէն մէկն է: Իրարմէ համատարած ծովով բաժնուած տէրութիւնները իրարու հետ մերձաւոր կ'ընէ ու բարեկամական կապով կը կապէ, ամէն ազգաց անապատներու մէջ ծամբայ կը բանայ, զանազան ազգերը հեռաւոր աշխարհներու բերքերուն մասնակց կ'ընէ, մէկ խօսքով բոլոր մարդկային ազգէն մէկ ընտանիք մը կը կազմէ: Ազգի մը սեպհական երեւցող գանձերն ու գործանքները ուրիշ ազգի մ'ալ վայելել կու տայ ու զանազան երկիրներու ան առատութիւնները կը պարգեւէ, որոնք որ իրենց գրեւն ու բնական պատահարներով անբեր են ու նոյներուն կարօտութիւնը հետեւաբար կը կրէն:

Վաճառականութեամբ ամենէն վայելեալ ազգերն ալ քաղաքականացեալ կ'ըլլան. այլ եւ այլ ազգեր իրար ձանձաղու կը սկսին ու իրարու հետ իբրեւ եղբայր վարուելու կը վարժին: Առանց վաճառականութեան երկիր մը աւելորդ բնական բերքերը կը փճանային, ուր որ ուրիշ երկիր մը անոնց պակասութիւնը կը կրէ: Առանց վաճառականութեան ազգերու մէջ բարեկամութիւն կամ կապ չէր ըլլար. եւ իւրաքանչիւր ազգ իր սահմանին մէջ անմշակ կը մնար: Միայն վաճառականութիւնն է, որ բոլոր երկիրը ամէն ազգաց հասարակաց ինչքն ու ստացուածքը կ'ընէ:

Ազգաց իրարու մէջ բարեկամութիւն հիմնողը՝ հարկաւոր ու օգտակար, բնական ու արուեստական բերքերու առուուորն է: Ազգ մը կ'ուզէ իր վաճառքը ծախել ու մէկաշն ալ նոյները գնել: Ասիկա գլխաւորաբար երկիր բերքերու նկատմամբ: որովհետեւ գրեթէ ամէն մէկ երկիր իր յատուկ բերքն ունի, զոր ուրիշ մը չունի: Եթէ մէկը իմ չունեցած վաճառքն ունի, ես ապահով կ'ընամ ըլլալ որ ինք նոյնը ինձի պիտի բերէ, եթէ զիմայ որ ես նոյնը գնել կ'ուզեմ: Կերեւայ որ Արարիչը իր պարգեւներն անոր համար պայպէս անհասարակ եղանակաւ զանազան ազգաց մէջ բաժնած է, որ աս բերքերու վաճառականութեան ու առուուորին ձեռքով, մարդիկ իրարմէ կախում ունենան ու բարեկամական յարաբերութեանց մէջ մտնելու առիթ ունենան: Այսպէս փոփոխ շահանքութիւնը բոլոր ազգաց մէջ ընդհանուր կապ մը յառաջ բերած է. որովհետեւ գրեթէ չկայ ազգ մ'որ ինք ուրիշ ազգի մը չունեցածն է ունենալ բաղձացածը չունենայ:

Վաճառականութեան առարկան ամէն տեսակ վաճառք

ինչպէս նաեւ թղթադրամ ու արծաթէ գրամն է: Վաճառականութիւնը երկու տեսակ է. մէկ մը ցաւառային վաճառականութիւն (commerce par terre) երբ օրինակի աղազաւ վաճառքները կառքերով կամ նաւերով մէկ քաղքէ մէկալ քաղքը, մէկ քաւառէ մէկալը, տէրութենէ տէրութիւն կը տարուին Աս տեսակ վաճառականութիւնը ներքին վաճառականութիւն ալ կ'անուանուի, որովհետեւ մի եւ նոյն տէրութեան ընկալացը մէջն է: Երկրորդ վաճառականութիւնն (commerce maritime) ասոր հակառակ աշխարհքիս շատ մասերը իրարու հետ կը կապէ, աս ալ նաեւ արտաքին կամ համաշխարհական վաճառականութիւն կը կոչուի. բայց հասարակօրէն ներքին վաճառականութիւն ըսելով, տէրութեան մը իր քաղքացի մէջ եղած վաճառականութիւնը կ'իմացուի, իսկ արտաքին ալիւ այլ տէրութեանց մէջ եղած վաճառականութիւնը:

Գարձեալ վաճառականութիւնը երկու կը բաժնուի, Մեծ վաճառականութիւն (commerce en gros), երբ որ վաճառքները մեծ մասերով, հակերով, սնտուկներով ու մեծ կտորներով կը ծախուին: Փոքր վաճառականութիւն (commerce en detail: petit commerce) երբ որ վաճառքները պոկոկ մասերով, առանձին առանձին, կշիւքով ու չափով կը ծախուին: Ստակի վաճառականութիւն ըսելով կ'իմացուի լուծայափոխութիւնը (commerce de lettres de change; banque). այս ինքն երբ որ վաճառական մը, ուրիշ մ'ընդունած պատրաստ գրամին զիմացը իր ուրիշ քաղքի մը մէջ, երբեմն նաեւ աշխարհքիս ուրիշ կողմ մը գտնուած վաճառակիցներէն մէկուն վրայ փոխանակագիր կամ լուծայագիր (lettre de change) մը կը քաշէ, զորն որ աս վաճառակիցը վերջէն փոխանակագիրը կամ լուծայագիրը բերօղին ստակը կը վճարէ: Աս վաճառականութիւնը պատրաստ գրամի մեծ պաշար կը պահանջէ: Թղթի վաճառականութիւնն ալ ան վաճառականութիւնն է, որուն մէջ պատրաստ գրամ չի վճարուիր, այլ միայն թղթեր, ինչպէս, տէրութեան թղթեր (effets publics), պարտականութեան թղթեր (obligation), բաժանորդութեան թղթեր (action) եւ այլն, պատրաստ գրամի տեղ կ'ընդունուին:

Մեծ վաճառականութեան գործը կամ ձեռակերտներու, կամ արուեստանոցի գործուածներու, կամ երկրի մը ընկան բերքերու վաճառականութեան հետ է, որմէ որ վերջէն ուրիշ զիւսուոր քաղաքներու մէջ մեծ վաճառքի մթերանոցներ կը գրուին. եւ կամ գրոսի վաճառականութեան հետ. այս ինքն երբ որ նոր երկրի մը բերքերը ուրիշ օտար երկրի մը կը տարուի, ու զիմացը նոյն երկրին բերքերէն կ'առնուի, նոյները իր երկրին մէջ ծախելու եւ կամ ուրիշ երկիրներ խաւրելու համար: Ամենէն մեծագործ վաճառականութիւնը կառավարութեան պաշտպանութեան տակ մեծ վաճառականութեան ընկերութիւններով եղածներն են. ինչպէս օրինակի աղազաւ Անգլիայի վաճառականութիւնը արեւելեան Հնդկաստանի ընկերութեամբ դէպ ի Հնդկաստան եւ այլն: Աս վաճառականութիւնը երկայն ծովային ճամբորդութիւն, մեծ վաճառականութեան նաւատորմից մը, օտար երկիրներու մէջ մեծամեծ վաճառականութեան տներ (comptoir) եւ այլն կը պահանջէ: Ստոյգ է ասոր ծախքը շատ է, բայց շահն ալ մեծ ու երեւելի է:

Արեւելի վաճառականութիւնն ըսելով կ'իմացուի դէպ ի յոնիական Արքիպելագոսի կղզիները, Կոստանդինուպոլիս, Չիլոնիա, Հալէպ, Կիպրոս, Ալեքսանդրիա, Գայրոս, Պերպերիայի ծովեզերեայ երկիրներն եղած վաճառականութիւնը:

Հիւսիսային վաճառականութիւնն ուղղութիւնը Տանցիկի, Լիւպէքի, Համպուրկի, Ռիկայի, Բեգրոպոլիսի, Արխանգելի եւ այլն, վրայէն է:

Արեւելի ու իր կղզիներուն վաճառականութիւնը, նաեւ Արքիպիլի, Պարսկաստանի ու Պարսից խորշերուն վաճառականութիւնն ալ մէկտեղ կ'անուան:

Արեւելեան Հնդկաստանի վաճառականութիւնը չէ թէ միայն Գորոմանէլի ու Մալապալի ափանց, Պենկալայի ու Մոնկոլի վաճառականութիւնն ունի, հապա նաեւ Չինի, Գոլինչինայի, Սիամի, Մոլոքէան ու Փիլիպպեան կղզիներուն եւ այլն, վաճառականութիւնն ալ իրենն է:

Արեւելի վաճառականութիւնը հիւսիսային ու հարաւային Ամերիկայի վաճառականութիւնն ունի:

Արեւելեան Հնդկաստանի կղզեաց գլխաւոր վաճառականութեան նիւթերն են, Շարար, Խահաւ, Հնդիկ նուշ (բոգոս) եւ այլն:

Սնակութիւն (banqueroute) ըսելով կ'իմացուի վաճառականի տան մը դիտմամբ իր պարտատէրները գոհ չընելը, որն որ կը պատահի, երբ որ վաճառական մը իր ամենէն ընտիր կարասինն ու ստակն հետն առած, յանկարծ աներեւոյթ կ'ըլլայ իր պարտատեարց պարտքը վճարելու չստիպուելու համար. աս տեսակ սնանկութիւնը խարէական սնանկութիւն կ'անուանուի: Այսպիսի խաբէբայ մը խափու կը պատժուի, երբ որ ձեռք ինչպէս:

Ասոր հակառակ երբ որ կ'ըսուի թէ այս կամ այն սնուն վաճառականը բացը ելաւ (faillir) կամ վճարքի անկարող եղաւ, կ'իմացուի որ, չէ թէ խաբէլու եղանակաւ իր պատատէրները չէ կրցած գոհ ընել, հապա ըստ պատահմանն ու դժբախտութեամբ չէ կրցած հատուցանել: Ասի կը պատահի, երբ որ վաճառական մը, իր փոխանակագիրները՝ օտրի պակսութեան համար կամ ուրիշ դժբախտութեան պատճառաւ, ինչպէս վաճառականի նաւը ընկղմելով, հրդեհով, վաճառականի մ'ընկերութեան պարտքը ծանրանալով, չարութեամբ, պարտապաններուն վճարել չկրնալով կամ չուզելով, վճարքի անկարող կ'ըլլայ ուստի եւ պայտէս բացը կ'ելլէ. բայց հասարակօրէն իր պարտատէրները անոր ներդրամութիւն կը ցուցնեն, ու չափաւոր ժամանակ մը կը շնորհեն իր պարտքը վճարելու համար: Աս կերպ սնանկացող վաճառականի մը վարկը (credit) ստոյգ է որ քիչ մը կը նուաղի, բայց նախատանաց կնիքը վրան չ'առնուր:

Ծ Պ Ղ Վ Ե Մ Շ Ն Կ Ո Ւ Ք Բ Ի Ն


Գ . Ո Ս Ի Ե Ր

Յսկիկթ (Hyacinthus. Զիւմպիւլ):

Պարմենիայի մէջ հասարակօրէն սոխերը շատ ուշ կը տնկեն, որով երբեմն դէշ հետեւութիւններ յառաջ կու գան: Սոխերը խիստ կը չարնան, եւ պարսպ տեղ՝ օդոյն ծծելովը, իրենց հիւթէն մտա մը կը կորսուցնեն: Յսկիկթի սոխերը, Սեպտեմբերին սկիզբը պէտք է տնկել: Ով որ շատ սոխ ունի, կրնայ իր գործողութիւնը հետեւեալ եղանակաւ բաժնել: Սեպտեմբերին առջի շաբաթը կրնայ սոխերուն ամենէն պղտիկները տնկել, երկրորդ շաբաթը՝ քիչ մ'աւելի զօրաւորները որոնք որ գեռ կաարեալ աճած չեն, երրորդ շաբաթը՝ կանախ ծաղիկոյները, չորրորդ շաբաթը՝ ուշ ծաղիկոյները, այնպէս որ ամիսը չկ'ընցած ամէն ալ տնկուած ըլլան: Ծաղիկը սոխերը՝ իրարմէ 7 - 8 մասնաչափ հեռու կարգերով պէտք է տնկել, եւ աս կարգերու մէջ անանկ յարմարցնելու է որ մէկ կարգին ամէն մէկ սոխերն իրարմէ 6 մասնաչափ հեռու, եւ զիմացի կարգի երկու սոխերուն մէջն իյնան: Աժուին վրայ սոխերուն արեւ կուելու կարգերուն ախօսները շինելէն ետքը, ան տեղերն ուր որ սոխերը պիտի դնն 3 մասնաչափ փոսեր կը շինուին, եւ աս փոսերուն լայնութիւնը սոխին տարածութեանէն քիչ մ'աւելի կ'ըլլայ: Աս փոսերու մէջ մէկ մասնաչափէն ոչինչ նուազ բարակ աւազ կը լեցուի, սոխերը վրան կը դրուին, եւ նոյն աւազէն այնչափ վրան կը լեցուի, որ սոխերն անտեսանելի ըլլան: Աս փոսերի աւազակցուելու մէջ եղած միջոցները յսկիկթի հողով կը լեցուին, եւ բոլոր աճուն նոյն հողով 1 - 2 մասնաչափ բարձրութեամբ կը ծածկուի: Վերջապէս՝ վրան այնչափ աւազխառն աղէկ պարտիզի հող (երկուքն ալ հաւատար չափով) կը դրուի որ աճուն պարտիզին հարկանին հասնի: Աժուին հողը անձրեւառ

օրերուն քիչ մը կը նստի եւ պարտիզին երեսն քիչ մը
 ցած կը մնայ. բայց առի շատ օգտակար է, որովհետեւ
 յակինթներուն ածուն աս եղանակաւ խնամակէի կը մնայ,
 եւ խիստ ձմերուան ատենը վրան խոտերով ու տերեւներով
 դիւրաւ կը գոցուի: — Թէ որ սոխերը ծածկելու համար
 առնուած աւաղը դուռ ու մաքուր չէ նէ, պէտք է նոյնը
 մինչեւ որ աղէի մը մաքրուի եւ անդոյն բլայ՝ լուսլ, չոր-
 ցրել եւ բարակ մաղէ անցընել: — Ան տեղերն ուր պար-
 տիզատերերն արուեստական փափուկ հող կը շինեն, հոն
 յակինթին ամէն մէկ սոխը կրնայ մամուռի մէջ փաթթուիլ:
 Բայց աս գործողութիւնը կրնայ դէշ հեռուութիւն ալ
 ունենալ՝ որովհետեւ մամուռի մէջ շատ անգամ միասու-
 կար ճճիներ եւ որդեր կը գտնուին եւ սոխին մէջ իրենց
 ձմերուան բնակութիւն հաստատելով անոր հիւթը կը
 ծծեն եւ զանի կ'ապականեն: — Թէ որ պարտեզն ուր
 յակինթը պիտի անկուի բարձր եւ չոր դիրք ունի, պէտք
 է ջանալ որ աս ծաղկանց համար ցածկէի ածու մը շինուի:
 Էւ աս ածուն՝ արիշ անդ եղածներէն աւելի խորունկ ու
 լայն պէտք է փորել: Աս գործողութիւնը լրջնալէն ետքը՝
 ածուին յատկը 5 — 6 մասնաչափ բարձրութեամբ կա-
 կը տարածուի եւ աղէի մը կը կոխուի, եւ ածուին չորս
 պատերն ալ նոյնպէս 3 — 4 մաս կաւով կը պատուի: Աս
 բնէն լրջնալէն ետքը, փոսոյն խորութիւնը 2/3 սանաչափ
 պիտի բլայ: Բայց որպէս զի անձրեւի ջուրը փոսոյն մէջ
 չմնայ, կաւոյն մէջէն աղին անդին 2 — 3 մասնաչափ մե-
 ծութեամբ ծակեր կը բացուին, որոնց ձեռքով խիստ
 խանաւ թիւնը կաւոյն տակի հողոյն մէջ կ'երթայ: — Ետքը
 աս փոսին մէջ՝ վերը բուսածին պէս զանազան հողերու
 շաքերով կը լեցուի, բայց բոլոր լեցուելէն ետքը, ածուին
 երեսը պարտիզին երեսն 2 մասնաչափ ցած պիտի մնայ:
 Անով ջուրը ածուին վրայ կը ժողուի, եւ տակն եղած
 կաւն ալ՝ կ'արդիլէ որ երկիրը զանի անմիջապէս չիծծէ,
 եւ չիչորցնէ: Այսպիսի փոս մը ամէն տարի նոր հող լեցընե-
 լով՝ աւարներ կը տեւէ: Սոխերը անկուելէն ետքը, ածուին
 վրայ բուսած վայրենի խոտերը՝ ձեռք մաքրելու է: Էւ որ-
 պէս զի մաքրելու ատեն ածուին վրան չիխուի, ածուին
 լայնութիւնը 5 սանաչափէն աւելի չեն բներ: Յակինթի
 սէր ձգողը, պիտի ջանայ որ խիստ ձմերուան ատեն պաղու-
 թիւնը մինչեւ արմատները չհասնին, անոր համար յարգով,
 տերեւներով պէտք է որ ծածկէ: Թէ որ խիստ ցրտերը
 երկայն կը տեւեն, կամ երբեմն երբեմն կը կրկնուին, ան
 ատեն աս ծածկին վրայ, թեթեւ կարգ մը աղը տարա-
 ծելու է: Բայց ընդ ցրտերը դադրին աս ծածկը մէկ դի
 պէտք է առնուլ որպէս զի յակինթը ժամանակէն յառաջ
 ծլելու չսկիւի: — Գարնան, կամ թէ Մարտին սկիզբը,
 հողը քիչ մը կը կակղցուի, եւ ածելու սկսած յակինթները
 դիշերուան ցրտութենէ պահելու համար, դիշերն ընձա-
 նակներով կը ծածկուին: Իսկ ծաղկելու սկսելէն ետքը,
 որպէս զի ծաղկիին երկայն ատեն տեւէ, խորհուրդ կը
 տրուի որ խիստ արեւ եղած օրերը կէս օրէն յառաջ ժամը
 10էն սկսեալ կէս օրէն ետքը մինչեւ 4 նոյնպէս ծածկուին:
 Ծաղկին անցնելէն տերեւները չորնալէն ետքը, չոր օր
 զած ատեն պէտք է սոխերն զուշութեամբ դուրս հա-
 նել, տերեւներն ու ծաղկին ցողունը սոխին 1 — 2 մաս-
 նաչափ վերէն կտրել, սոխին ձագերն զուշութեամբ զա-
 տել, եւ չոր ու օդքանուկ եւ անարեւ տեղ մը դնել ու
 չորցնել եւ աս եղանակաւ մինչեւ Հոկտեմբեր պահել, եւ

աս ամուսն մէջ թէ սոխերն ու թէ ձագերը նորէն անկել:
 Սոխերը պահուած ատենը, երբեմն երբեմն պէտք է դար-
 ձնել, որպէս զի միայն մէկ կողմը չորնալով, տակի կողմը
 փտուած էան բիծ չընդունի որ աղէի ծաղկելուն կրնայ մե-
 ծապէս վնասակար բլայ: Աս գործողութիւնը ի մասնա-
 ւորի Սեպտեմբեր ամսոյն մէջ պէտք չէ մտնուլ: որովհե-
 տեւ սոխերը նոյն ատեն թարմ՝ հիւթ կ'ընդունին: Նոյն-
 պէս մեծ սոխերուն տակը զամուսն ապագանման կեղեւը՝
 թէ որ դիւրութեամբ սոխին կը բաժնուի, զգուշութեամբ
 մէկդի պէտք է առնուլ: Թէ որ սոխի մը վրայ փտուած էան
 նշան մ'երեւալու բլայ, նոյն փտուած մասը զմեղքով մը
 զգուշութեամբ կը փորուի ու դուրս կը հանուի: — Իսկ
 պղտիկ սոխերը իրարմէ 3 — 4 մասնաչափ հեռու, եւ 1 — 2
 մասնաչափ խորունկ կը անկուին, եւ ամէն տարի տերեւ-
 ները չորնալէն ետքը կը հանուին եւ այնան նորէն կը արն-
 կուին: Թէպէտ եւ առջեւ երկու տարիները ասոնք միշտ
 հողի տակ կրնան մնալ, բայց հանուելու բլան նէ ծաղիկ-
 նին մեծ եւ աղւար կ'ըլան:



ՄԱՆՐԱՈՒՐԷ ՈՒ ԶՈՒՍՐՃԱՆԻՔ

Օղի վրայ ծամբորդութիւն մը:

Փարեղի Գուբրիէ անուն լրագրին մէջ կը կարդանք Ա-
 հաւաստիկ չորս օղի վրայ ծամբորդութիւն ընդունելու պատմու-
 թիւնը, որոնք Ս. Լուիէն երած՝ Թար ինջած են: Մեծ ու
 յաղթանդամ գուշուր ծաղած առաջատներ ունէր, որպէս
 զի հարկաւոր եղած ատեն գործածէ ուղած կողմը երթալու
 համար: Բայց սակեց գնդին տակէն մտաղէ շինուած նաւակ մը
 կախած էր, որ ծով իջնալու վտանգին մէջ իրենց օգնէ: Զուլիսի
 10ին, իրիկուան ժամը 7ին աս քաջ ու աներկիւղ օգանաւոր-
 ները անթիւ ու անհամար բազմութեան առջին Ս. Լուիէն
 բաժնուեցան. երկրորդ օրը ժամը 4ին Ապրիլի բոլին ան-
 ցան ու նոյն օրը դէպ ի ժամը 9ին Էրեթին լճին վրայ հասան.
 Ծամբուկ արագութիւնը ժամու մը մէջ 75 մղոն կը հասնէր ու
 մինչուհ հոն որ կողմնոր կ'ուղէին կրնային երթալ: Միտերնին
 ան էր որ Նիւ Լորդին երկրին մէջէն միւս կողմն անցնող
 կենդանական երկաթի ծամբուն ուղղութեամբ Հուստոնը անց-
 նելով նոյն Նիւ Լորդ քաղաքն հասնին: Բայց դժբախտու-
 թեամբ ուղեցին որ Օնթարիա լճին քով Ռոքէսթէր իջնան,
 ուր որ չորս ծամբորդներէն մէկը կ'ուղէր դուրս ելլել: Ար
 իջնալու ատեն օդաբաժններու հանդիպեցան, որուն մէջ այնպէս
 աստիկ հողմոց յուզմանը կար, որ մերկը զիտերը առաւ ու
 դէպ ի ծով տարաւ, եւ այսպէս կենսերնին սպասնոյնընելու
 համար պարտաւորեցան երթալու անդերին թող սալ: Բսան
 ու չորս ժամ շեղած 1150 մղոն ծամբայ բրին, որով եւ փորձով
 ցուցըցին թէ օղի վրայ նաւելով Ատլանտեան ծովը կրնայ
 անցնուիլ:

Մարդուն մէկը վաճառանոց գնաց ու սագ մը, ալիւր,
 հաւկիթ ու կանաչեղէն գնեց: Ալիւրը զլիարկին մէջ լեցուց:
 Հաւկիթները սունաղգեստին զրգանները ինջեցուց, կանաչեղէնը
 թիկնոցին զրգանը խոթեց իսկ սագը թեւին տակն առաւ:
 Այսպէս առն գացած ատեն, ետեւի կողմնէ այժ մ' ասոր
 մտախնայով, սկսաւ կանաչեղէնը խածնելով փրցընել, որն որ
 թիկնոցին զրգանէն դուրս կախուած էր: Մարդը մէկէն
 ետեւը դարձաւ ու գլխէն խոյրը հանեց, որ անով այժ փախցընե-
 բայց այժ արդէն կանաչեղէնը լափած էր, եւ ալիւրն ալ բոլոր
 գլխակէն դուրս թափուեցաւ, իսկ սագը, ան գործողութեան
 ատեն, ազատ որ թող արուած էր, փախաւ: Մարդը խռոված
 ու այլայլած՝ ՈՏ, հիմակ ձեռքս ալ բան մը չմնաց բտելով՝
 յուսահատած ձեռքները սունաղգեստին զրգաններուն կը դար-
 նէր, այսպէս հաւկիթներն ալ սկսան դուրս վաղել:

ԵՌՄՊԱ

Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն



Թ Ի Ի 21.

1859

Բ. ՀԱՏՈՐ



ՅԵՆՈՑ ԽՂԻԿԸ

ԿՈՄ

Գ Ի Գ Ո Ւ Ր Կ

Տ տէր, գթած տէր, գոչեց բերդապահն արտասուելից աչք: «Ներեցէք ինձի որ ձեր հին դժբախտութեան վրայ նորն աւելցնելու համար եկած եմ: Իմ պատգամաւորութեանս նիւթը զձեզ չզարհուրեցնէ: Գիպուրկի ամրոցը բոցերու մէջն է, Գիպուրկ աճիւն գառ-

նալու վրայ է,»:

Իրօք ալ Գուճո չզարհուրեցաւ: Պատգամաւորին առջեւը լուռ ու անշարժ կը կենար եւ աչուրները գետինը սեւեւած էր: Կարծես թէ նոր դժբախտութեան անդգայ եղած էր: Որովհետեւ ինչ որ զժբախտութեան անդգայ եղած էր: Որովհետեւ ինչ որ զժբախտութեան անդգայ եղած էր:

«Մեծագոր Աստուած, գոչեց Գուճո վերջապէս ծանր երազէ մ'արթննալով. «Ծածուկ պահուած ասպետն արգեօք ինչ եղաւ, հանգուցեալ հօրս բարեկամն ինչ վիճակի մէջ է: Գեռ կապրի, արգեօք աղատած է,»:

«Աստուծով կ'ապրի, պատասխանեց Ռուբերտն, «որովհետեւ ես զինքը բոցերով պատած ամրոցէն դուրս հանցի,»:

Հիմակ ո՞ր է, ապահով տեղ է, կը հարցընէր Գուճո միշտ անձկութիւնն աւելնալով:

«Հիմակ ո՞ր ըլլալը, պատասխանեց Ռուբերտ այլայլութեամբ, գթած տէր, ես չեմ կրնար ձեզի ըսել: Ես զինքն ամրոցէն ազատելէս ետքը անտառ փախաւ, եւ ես ձիովս հոս աճապարեցի, որ աս դժբախտ դէպքը ձեզի իմացնեմ,»:

«Ո՞ր երկինք, ասի դժբախտ բան է, գոչեց Գուճո զարհուրանօք: «Վերջի դժբախտութիւնը միւս-

ները դերազանցեց: Հայրս մեռնելու ատենը՝ ան պահուած ասպետին վիճակն ի մասնաւորի ինձի յանձնեց: Եւ թէ որ 20 տարի անանկ զգուշութեամբ պահուէն ետքն իմ անհոգութեամբս եւ յանցանօքս թշնամեացը ձեռքն իյնայ եւ անոնց կատաղութեան զոհ ըլլայ, ես ինչպէս կրնամ Աստուծոյ պատասխան տալ: Ո՞ր Ռուբերտ իմ բանս բուսած է,»:

Ռուբերտ աչքերը խոնարհեցուց ու ըսեց:

«Մի, Ռուբերտ դուն պէտք չէիր ասանկ ընել,» կ'ըսէր Գուճո քաղցրութեամբ, «եւ քեզի յանձնուած ասպետը պէտք չէիր լքանել: Ան ատեն ինձի ունեցած հաւատարմութիւնդ անեզօր եղած կ'ըլլար: Գիտնալու ըլլայիր որ ինձի յանձնուած ասպետին վրան աւելի հոգ ունիմ քան թէ մայրենի ամբողջս վրայ, ստուգիւ այլազգ կը գործէիր: Անոր համար, վաղէ, սիրելի Ռուբերտ, աճապարէ, արչափ կրնաս շուտով ետ դարձիր եւ մեր ինամոնց յանձնուած ասպետը շրջակայ անտառներու, լեռներու վրայ փնտռէ: Զինքը գտնելու ըլլաս նէ, անոր հետ մէկտեղ գաղտնի ճամբաներով Հելլուտիա Գոկկէնպուրկ դքսին քովը փախէք, անոր քով ստուգիւ ապահով ապաւեն մը կը գտնէք: Բայց շուտ ըրէ, սիրելի Ռուբերտս, աճապարէ, ապա թէ ոչ ամէն բան կորսուած է,»:

«Իայց տէր, դուք ալ ինձի հետ մէկտեղ այրող ամրոցին չէք վաղեր, կը հարցընէր ծեր բերդապահը, եւ անհանդարտ սրտով պատասխանին կը սպասէր:

«Ես քեզի հետ, եւ ան վայրկենիս մէջ,» կը հարցընէր Գուճո. «Ո՞ր տէր Աստուած, կարելի բան է, երբոր հարսս մահուան անկողնոյ մէջ կը պառկի,»:

«Իարի եւ սիրելի տէր,» կ'ըսէր Ռուբերտ արտասուօք, «անշուշտ աս մեծ կարօտութեան մէջ զմեզ առանձին չէք թողուր: Ամէնքս ալ զինաւորած եւ պատերազմի պատրաստ ենք, միայն առաջնորդ մը կը պակսի: Եւ դուք զմեզ ասանկ թողուլ կ'ուզէք,»:

«Աս անգամ ազնիւ Ռուբերտ,» կը պատասխանէր Գուճո այլայլութեամբ, «աս անգամ վրաս յոյս մի դնէք: Աս վայրկենիս մէջ պատերազմի հրամանատար ըլլալու վիճակի մէջ չեմ: Եւ համարելով թէ արիւնթեամբ ձեզի առաջնորդ ալ ըլլամ, պզտիկ

գունդ մը ֆեֆէի անհամար դատաւորաց առջին ինչ կրնայ ընել: ԱրովՏետեւ ամրոցս պրոդներն անոնք են: Ես ալ, իմ բոլոր մարդիկներս ալ ձեռքով գրուած մահուան կը դիմեմք: Ես իմ կենացս վրայ հոգ չունիմ, բայց հպատակացս կենանքն ինծի ազնիւ է: Չէ, սիրելի Ռուբերտ, հպատակացս կենացը կորուստը ես վրաս չեմ առնուր: Ֆեֆէ դէմ, առանց պատրաստութեան եւ առանց ուրիշ օգնութեան մը պատերազմ բանալը, խենթութիւն է: Բարի Ռուբերտ դուն առանձին գնա՛ բարեկամական ողջոյն եւ իմ ներքին շնորհակալութիւնս հպատակացս իմացուր, զիրենք տեղերնին խաւրէ, եւ միակ հոգդ մեզի յանձնուած ասպետն ըլլայ: Ռուբերտ դուն ասանկ ըրէ, եւ մնացածն Աստուծոյ թող, որ մը պիտի գայ որ Աստուծոյ վրէժն ան պրոդներուն ու աւազակներուն վրայ պիտի գայ:

ԱրովՏետեւ Ռուբերտ տեսաւ որ տէրն իրաւունք ունէր, ալ չստիպեց, այլ հնազանդեցաւ եւ հեռացաւ:

Գունո դառն սրտիւ նորէն հիւանդին խուցը մտաւ եւ նոյն վայրկենի մէջ Ալիզա վերջին շունչը կու տար: Իր ամմահ ու սուրբ հոգին, ասպականացու կեղեւը թողուցած եւ առ Աստուած թռած էր:

Գունոյին ցաւն ու կսկիծը ստորագրելու ձեռք զարնելը, պարապ ձեռնարկութիւն մըն է: Ա՛վ որ կրնայ ինք զինք անոր վիճակի մէջ կատարեալ երեւակայել, այնպիսին կարող է նաեւ Գունոյին ցաւոցը մեծութիւնն զգալ:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Զ.

Գունոյին ներքին պրաստիւզմն ու յայտնութիւնը:

Ալիզային թաղումը հանդիսաւոր էր, եւ անոր վրայ շատ անկեղծ սիրոյ եւ շնորհակալութեան արցունքներ թափած էին: Հանգուցելոյն համար՝ որովՏետեւ ամենէն կը սիրուէր ու կը յարգուէր, ամէնքն ալ կու լային: Բայց լացողներուն մէջ Գունո Գիպուրկին պէս դժբախտ մը չկար: Գունո լուռ եւ առանց արտասուաց, դադաղին ետեւէն մինչեւ ընտանեաց գերեզմանը գնաց: Անկէ ամենուն հեռանալէն ետքը, հոն լուռ ու մունջ ծուներ դրաւ: Բողբոսիքն ամէն բան խաղաղ էր, զինք խռովող չկար, բայց եթէ իր ծոցը կրած տաժանելի ցաւերը: Սիրտն անանկ կը նեղուէր, որ կը կարծէր թէ ցաւէն պիտի ձաթէր: Արջապէս ցաւերը մեղմացնող արցունքը, Գունոյին ալ ողորմեցաւ, եւ իր ընկճուած սիրտը թեթեւցուց:

Վուզէր գունատեալը հեղ մ'ալ տեսնել եւ անկէ ետքը ան կողմերէն փախչիլ որպէս զն նորէն գալու վախ չըլլայ: Գողացող ձեռքով դադաղը բացաւ, բայց անդամոցը վրայ սարսուռ կը քալէր: ԱրովՏետեւ բացած ատենը անանկ զարհուրելի գարշահատութիւն մը կը բուրէր, որ անմիջապէս զարհու-

րելով գոցեց եւ նոյն տեղը թող տալով դէպ ի ամրոցին կողմերը փախաւ:

Մտաբայլ ձիուն վրայ նստած, եւ կտրած սրտով, անտառներու, դաշտերու ու լեռներու վրայէն կը վազէր, կարծես թէ հըր թշնամիէ մը կը փախչէր: Մինչեւ հիմակ երկրաւոր իրաց անցաւոր ըլլալուն ու գեղեցկութեան դիւրաւ թարշամելուն փորձն այնպէս չէր՝ առած ինչպէս աս օրերս: Աշխարհքին ամէն բանն իրեն զգուանք կը պատճառէր: Բողբոսիքն եղած ամէն բանը, կանանչ տերեւը, աճած ցորենը, ծառերը, ծաղիկները վերջապէս ամէն առարկայ իրեն մահկանացու ըլլալը յիշեցնէր: Գունո ցաւալից կենաց դառն բաժակը խիստ շատ խմած եւ դառնացած ըլլալով մահ կը փնտռէր:

Գեղեցիկ դաշտերէ, հովանաւոր անտառներէ եւ սիրուն ձորերէ կը ձիավարէր, բայց բնութեան բոլոր գեղեցկութենէն համ չէր առնուր եւ անզգայ եղած էր: Աչքերը գոյնզգոյն դաշտաց, պտղալից պարտիզաց եւ բեղմնաւորեալ արտերու փակուած էին, ականջը թռչնոց գեղգեղանաց խլացած էր: Ա՛հ, ութը օր յառաջ նոյն կողմերէն ձիավարած ատենը բնութիւնն իրեն ինչպէս տարբեր կ'երեւար: Ան ատեն ամէն բան իրեն կը ծիծաղէր, ամէն բան երիտասարդական կեանք կը շնչէր, եւ Աստուծոյ փառքն իրեն կ'աւետէր: Բայց հիմայ բողբոսիքն տարբեր էր: Զինքը չըզպատող բողբոսարկաները մեռեալ կ'երեւային: Գեղեցիկ եւ զարդարուն բնութիւնն իրեն ամայի տաճարի մը պէս կու գար, որուն մէջ հին փառաւորութիւններէն ու զարդերէն հաղիւ հետք մը միայն մնացած ըլլայ:

Աս յանկարծական փոփոխութիւնն ուստի էր նոյնը Գունոն չըզպատող արտաքին առարկաներէն չէր, ուստի եւ ամենեւին արտաքուստ չըլլալով միայն իր ներսէն կրնար ըլլալ: Բնութիւնն իր առջի անփոփոխ գեղոյն մէջ կը փայլէր, բայց իր սիրտն ու իր զգածմունքը յառաջունը չէր: Իր արտաքոյ կարգի սուգը, զբաժմունքը բողբոս գեղեցկութեան անզգայ ըրած էր: Թէ ինչ բան իր վերալից սրտին կրնար քաղցր բաղասամ ըլլալ, բնաւ չէր կրնար մտածել: Ի՞նչպէս դժուար է, նոյն իսկ բարի սիրտ մը ծոցերուն մէջ կրողներուն՝ վիշտ, զրկում, նեղութիւն կրած ատեննին՝ ուղիղ ճամբէն չչեղելով, վստահութիւննին Աստուծոյ վրայ դնել: Տկար, երկրաւոր մարդը, նոյն իսկ չկարծած ատենը, անտարբերութեան եւ տգորհուածեան, վստահութեան եւ անվստահութեան մէջ եղած նեղ ճամբէն դուրս կը խոտորի: Բայց ցաւոց եւ տառապանաց մէջ ընդ զԱստուած յիշելը, նորէն ուղիղ ճամբան կը մտնէ, եւ մանկական վստահութեամբ թոյլ կու տայ որ Անոր ամենակարող աջը զինքը վարէ:

Բայց ո՞ր մահկանացուն իր կենացը ճամբուն մէջ արգելքներ ունեցած չէ: Երանի՛ անոր որ այսպիսի դէպքերն ի բարին կը գործածէ: Գունո կը տատամսէր, որովՏետեւ փորձութեան բազուկն իրեն խտիւ-

զարկած էր. բայց աս ճգնաժամի մէջ մատրան մ'առ-
ջեւէն կ'անցնէր, «Կեցիր», գոչեց ձայն մը կրծոցը
մէջ. «Ներս մտիր ու աղօթէ»:

Չիուն սանձը քաշեց, վար իջաւ եւ ներս մտաւ:
Առանձին եւ խաղաղ Աստուծոյ տան մէջ մտած
ատենը սուրբ երկիւղ մը իր ներսը թափանցեց: Իր
մտացը մէջ սեւ պատկերներու հետ՝ ուրախախններն
ալ սկսան խառնուիլ: Իրեն անանկ կու գար իբր թէ
ծնողացը լուսաւորեալ հոգիներն իր բոլորտիքը կը
պտտրին: Եւ աս նշանաւոր վայրկենին մէջ մօրը վերջի
խօսքերն ականջը կը հնչէին, «Միրելի Գունո հար-
ցըդ բարեպարիշտ հաւատքը միշտ պահէ եւ քեզի հա-
մար Աստուծակ, կրօնէն եւ առաքինութենէ վեր բան
չըլլայ»:

Յարգական երկիւղիւ մինչեւ խորանին աստի-
ճանները յառաջացաւ, հոն ծունր դրաւ, ձեռքերը
միացուց եւ սկսաւ արտասուախառն աղօթել. աղօթքը
ամպերէն վեր բարձրանալով Աստուծոյ աթոռը հասան,
եւ անկէ իր սրտին վրայ մխիթարութիւն, քաջաբերու-
թիւն եւ զօրութիւն իջեցուց: Աղօթքէն ետքն ինքզինքը
բոլորովին տարբեր զգաց: Աստուծոյ վստահելով եւ
զինքն անոր կամացը համակերպելով, եւ ուղոյ
քաջաբերութեամբ ոտք ելաւ: Զգածմունքը զուարթա-
ցած էր, հիմայ կը կարծէր որ ծնողացն ու Արիւղային
ոգիներն երեսէն վեր կը ծիծաղէին, եւ բոլորովին
տարբեր մարդ եղած, Աստուծոյ տնէն դուրս ելաւ: Աս
եղանակաւ Գունո խիստ պատերազմ մ'ունեցաւ, բայց
ինք իրեն վրայ փառաւոր յաղթութիւն մ'ըրաւ:

Օգոստոսն զարմանալի փոփոխութիւնը՝ աշ-
խարհքիս բարի մարդ մը, ասպետաց՝ դիւցազն մը,
եւ իշխանին ու հայրենեաց՝ քաջ պաշտպան մը պար-
գեւեց: — Աստ եւ այժմ Գունոն թող կու տանք,
մինչեւ որ քիչ մը վերջը, զինքը իբր քաջ դիւցազն
մեծ բանակի մը գլուխն անցած տեսնենք:

Գ Ո Ւ Խ Խ Ժ Է .

Ս. Վալենտինի գեղիւն ազգիւն աղջիկը:

Ս. Վալենտինին ուխտագնացութեան տեղը
Գիւպֆելզէնին ստորոտը սիրուն դաշտի մը վրայ է:
Ասկէ քիչ մը հեռու կալուածատէրի մը որսորդին
տունն է: Որսորդն ու Գլաւը իրարու մերձաւոր
զրացիներ էին: Իրարու հետ եղբայրական սիրով ու
բարեկամութեամբ կ'ապրէին: Ամէն օր իրարու քով
կու գային եւ բարեպաշտական խօսքերով իրարու
շինութիւն կ'ըլլային:

Նոյն ատենուան որսորդը Մարդին կը կոչուէր,
եւ եղբայր Գլաւին պէս, ամենէն իբր բարեպաշտ
եւ առաքինի ճանչցուած էր: Ինք ամուսնացած չէր,
եւ գրեթէ յիսուն տարեկան էր: Ամէն մարդ զինքը
այրի կը համարէր, եւ ինքն ալ բանին ասանկ ձեռք
տալուն համար կը լռէր: Յառաջագոյն առաքինի կնիկ
մ'ունէր որ իր տան բաները կը հոգար, բայց քանի
մը տարի էր որ արդէն գերեզմանի մէջ կը հանգ-

չէր: Հիմա տան բաները հոգացողը չափահաս աղ-
ջիկն էր: Բոլոր գեղի մէջ ոչ ոք կը տարակուսէր
աս աղջկան անոր զաւակն ըլլալուն վրայ:

Մարդինին ոգեզաւակը խելացի, յաջողակ եւ
առաքինի աղջիկ մըն էր եւ Մարիամ կը կոչուէր:
Ինք զՄարդին իրեն հայրը կ'անուանէր, թէպէտ գի-
տեր որ իր հայրը չէր այլ բուն հայրը շատոնց մեռած
էր: Մայրն ալ՝ զօր հաղիւ հայրը յիշելուն չափ կրնար
երեւակայել, մի եւ նոյն ատենը մեռած էր: Բայց
Մարիամ աս բանս իբր գաղտնիք ծոցը կը պահէր:

Մարիամ իր հասակին մինչեւ չորրորդ տարին,
Մարդինին առաքինի եւ բարեպաշտ Աստարինէ տան-
տիկինը իր մայրը կ'անուանէր: Աստարինէ ալ աս
գեղեցիկ անուան արժանի էր. որովհետեւ ճշմարիտ
օրբի մը մայր եղած էր: Մարիամ իր հօր եւ մօր
տեղ բունդներուն բոլոր առաքինութիւններն ու սրտի
բարութիւնները ժառանգած էր: Անոր համար իր
սնուցիչ հայրն անանկ կը սիրէր, ինչպէս որ բարի ու
երախտագէտ տղայ մը իր հայրը կը սիրէ: Այսպէս
իր սնուցիչ մօրը յիշատակն ալ ամենեւին մտքէն
չէր ելեր, եւ որչափ որ կրնար անոր գերեզմանին
ստեպ այցելութիւն կ'ընէր, կ'աղօթէր եւ ամէն ան-
գամ սիրոյ եւ երախտագիտութեան արցունք կը թա-
փէր: Նոյնպէս զեղբայր Գլաւն ալ կը յարգէր,
որովհետեւ կրօնի բաներն անկէ սորված էր: Եւ ա-
մէն անգամ անկէ կրօնի վրայ կամ որպիսի եւ իցէ
հոգեւոր խօսք մը լսած ատենը կ'ուրախանար:

Որովհետեւ Մարիամ գեղեցիկ աղջիկ մըն էր՝
Ս. Վալենտին եկողներէն «Գեղեցիկ», անուամբ միայն
ծանօթ էր: Բայց ինք աս անունը սիրով չէր լսեր,
աւելի բարի աղջիկ կ'ուզէր անուանուիլ: Ո՛վ որ
զանի աղէկ կը ծանչնար, եւ բարութիւնը գեղեցկու-
թենէ վեր կը դասէր, այնպիսին նաեւ զանի «բարի»,
անուամբ ալ կը կոչէր: Բարի սիրտ մ'ունէր, եւ իր
հոգեոյն ազնուականութիւնը, մարմնոյն գեղեցկու-
թիւնը կը գերազանցէր:

Գիւպուրկի ամրոցին ածիւն դարձած սարսափելի
գիշերուրնէ քանի մ'օր ետքը, Մարիամ իր սովորու-
թեանը համաձայն, իր այժը Գիւպֆելզէնին ստորոտը
կ'արածէր: Աս այժը իրեն շատ սիրելի էր, որովհե-
տեւ անկէ ամէն օր իրենց հարկաւոր եղած կաթը
կ'ունենար. անոր համար ալ աս օգտակար անասնոյն մեծ
հոգ կը տանէր: Այժին մերձաւոր տեղեր արածուած
ատենը ինք կանանչ խոտին վրայ նստած կը հիւսէր
եւ երբեմն ցած ձայնով հոգեւոր երգ մը կ'երգէր:
Օր մ'ասանկ ընելէն ետքը, աչքը վեր վերցուց եւ
արեգական նայեցաւ եւ տեսաւ որ մանելու վրայ
էր: Յանկարծ ցատքեց տեղէն, որովհետեւ աս ան-
գամ իր այժը բոլորովին մոռցած էր:

Բայց բարի Մարիամ ինչպէս սարսափեցաւ
մնաց երբոր տեսաւ թէ այժը չէր երեւար: Անմիջապէս
լեռնէն վեր վազեց եւ անտառին մէջ մտաւ, անասունը
կը կանչէր, բայց բան մը չէր տեսներ: Իր անհոգու-
թեանը համար, ինք զինքը կը յանդիմանէր:

“Ո՛ր բարերար Աստուած,, կը գոչէր աչքը լեցուելով, “Թէ որ այժս գտնելու չըլլամ ի՞նչ պիտի ընեմ: Հայրս եւ եղբայր Գլաւս իմ անհոգութեան համար ի՞նչ պիտի ըսեն: Անշուշտ ինծի պիտի բարկանան. ի՞նչպէս անհոգ գտնուեցայ: Այսպիսի դժբախտութիւն մը գլուխս եկած չունէր: Բայց ո՞ր գացած կրնայ ըլլալ: Առանց գտնելու տուն չեմ կրնար դառնալ: Թէ որ բոլոր լեռը պտրտելու ըլլամ անշուշտ կը գտնեմ”,:

Մարիամ ասանկ կը մտածէր, եւ միտքը դրած էր որ այժը չգտած տուն չդառնայ: Երթալով ցից լեռնէն վեր կ’ելլէր, շատ անգամ կը սահէր, եւ փշերու մէջ ձեռքերն ու ոտքերը կը վերաւորէր բայց ամենեւին չյուսահատեցաւ: Վերջապէս Գիւպֆելիզէն լեռան գագաթը, Գիպուրկի աւերակաց մօտերը հասաւ:

Ղոր ճամբայ մը բռնելու վրայ էր, մէջ մ’ալ Գիպուրկին այրած ամրոցին մօտ մացառներու մէջ այժը տեսաւ:

“Փառք քեզ Աստուած,, գոչեց ուրախութեանէն, “վերջապէս գտայ: Գուն ինչո՞ւ ասանկ անպիտանութիւն ըրիր, կ’ըսէր այժին. կեցիր, պատիժդ պիտի գտնես: Տուն հասածնուս պէս զքեզ ծակը պիտի խոթեմ եւ հօն երկայն ատեն պիտի թողում, որպէս զի ուրիշ անգամ չփախչիս: Աէս ժամէն աւելի է որ դաշտերու, անտառներու եւ աս լեռան վրայ զքեզ կը փնտռեմ: Գուն զիս շատ աշխատցուցիր, բայց որովհետեւ ասի առջի անգամն է, կը ներեմ”,:

Մարիամ կէս մը բարկութեամբ, կէս մ’ալ ուրախութեամբ ասանկ խօսելով՝ այժին հետ տուն աճապարել կ’ուզէր: Բայց յանկարծ, մերձաւոր պատերէն, տկար հիւանդի մը հեծելու ձայնը լսեց: Վախէն սարսափեցաւ մնաց, որովհետեւ անմիջապէս միտքը ամրոցին ճիւղին ինկաւ: Փախչիլ կ’ուզէր բայց այժը չէր քալեր: Կ’ուզէր առանց այժի փախչիլ, բայց ձայնը քիչ մ’ալ աւելի զօրաւոր լսուեցաւ. “Մեռնելու մօտ խեղճի մը ողորմեցէք”,:

“Ուրեմն հոգեվար մըն է, չէ թէ ամրոցին ճիւղը, ըսաւ Մարիամ կէս ցած ձայնով, եւ վախով ան կողմերուն կը մօտենար: Բայց յանկարծ միտքն ուրիշ մտածմունք մը գալով սկսաւ վախնալ: “Թէ որ խաբէութիւն է նէ,, կ’ըսէր, եւ նորէն ետ կ’ուզէր դառնալ:

“Ս’ի վախնար, մի վախնար,, գոչեց նորէն ձայնը աւերակաց մէջէն. “ես ճիւղ չեմ, ես քեզի պէս մարդ եմ, բայց դժբախտ մարդ մը: Յիսուսի սիրոյն համար գիթա՛ ինծի”,:

“Յիսուսի սիրոյն համար,, հարցուց Մարիամ զարմանալով. “Յիսուսին սիրոյն համար աղաչելէդ ետքն այլազէ չեմ կրնար ընել, պէտք է որ օգնեմ: Թէ որ ոգի մ’ալ ըլլայիր, չար չէիր կրնար ըլլալ, որովհետեւ ամենասուրբ անուն մը բերանդ կ’առնուս,,:

Աս վերջին խօսքերով աւերակներուն մօտեցաւ, բայց միշտ երկիւղալից քայլերով եւ բարախող սրտով: Որովհետեւ արեգակը մանեկէն ետքը, բա-

ւական ալ ուշ էր: Ի սկզբան փլած պատի մը վրայէն կը քալէր, եւ անկէ կէս փլած կամար մը տեսաւ: Վախնալով կեցաւ, ծռեցաւ եւ ներս նայեցաւ:

Բայց ի՞նչ տեսնէ աղէկ: Ամրոցին ճիւղը, — չէ, այլ հեծող ծերունի մը, որ տկարացած եւ մեռելի պէս գունատած գեանի վրայ կը պառկէր:

“Նարի աղջիկ,, կ’ըսէր ծերը քաղցրութեամբ. “մի վախնար: Տկար եւ հիւանդ ծեր մը քեզի վնաս մը չեկրնար ընել,,:

Վերջապէս Մարիամ քանի մը քայլ ալ յառաջ երթալու համարձակեցաւ, եւ կամարէն ներս մտնելով կիսամահ ինկած ծերոյն քովը հասաւ: “Ո՛ր, խեղճ եւ դժբախտ ծեր,, գոչեց Մարիամ գորովալից. “ես ինչպէս եւ ի՞նչ բանով կրնամ քեզի օգնել,,:

“Շնորհք ըսէ, ինծի քիչ մը խմելու ջուր հոգա՛, ծարաւէս պիտի նուաղիմ, կ’ըսէր ծերը:

“Ի՞նչ ըսել է, ծարաւէն նուաղիլ,, ըսաւ Մարիամ եւ դուրս վաղեց, որովհետեւ գիտէր որ դուրսը ջրհոր կար, բայց յանկարծ միտքն ինկաւ որ աման չունի: Աչքը բոլորտիքը դարձուց եւ մօտերը կոտրած սափորի կտոր մը գտաւ: Ասոր վրայ ուրախանալով առաւ ջրհոր վաղեց, բայց ի՞նչպէս տրամեցաւ, երբ տեսաւ որ ջրհորին անիւը կոտրած էր:

“Տէր Աստուած, ի՞նչ ընեմ, ուստի՞ ջուր գտնեմ,, կ’ըսէր խեղճ աղջիկը. “լեռան վրայ ուրիշ աղբիւր չեմ գիտեր, եւ մինչեւ որ վար դաշտն իջնամ եւ նորէն վեր ելլեմ, ծերը կրնայ նուաղիլ: Ս. Վալենդին դռն ինծի օգնութեան հասիր,,:

Մարիամ չորս կողմը նայեցաւ, այժը աչքին զարկաւ, անով յանկարծ միտքը խորհուրդ մ’ինկաւ: “Փառք քեզ Աստուած,, կը գոչէր ուրախութեանէն, “հիմայ եղանակը գտայ, խեղճ ծերը նուաղելու վախ չունենայ: Բայց աս խորհուրդն ինչո՞ւ յառաջ միտքս չեկաւ,,:

Անմիջապէս նստեցաւ, այժն առջեւը քաշեց, կոտրած սափորն ալ այժին տակը բռնելով, սկսաւ կաթ կիթել, եւ աս գործողութեան ատենը այժին հետ անընդհատ կը խօսէր:

“Հանդարտ կեցիր, սիրուն անասուն, հանդարտ կեցիր: Աս լեռան վրան ելլելդ շատ աղէկ ըրած ես եղեր: Հիմակ ալ քեզի հետ հաշտուեցայ: Վաղը ասոր համար զքեզ պիտի վարձատրեմ. քեզի համար նոր ծլած ճիւղեր ժողովելով սեղան մը պիտի պատրաստեմ, որ անշուշտ համով պիտի գայ,,:

Աս գործողութեան ատեն ամանը լեցուած էր, Մարիամ աճապարեց եւ ծերին վաղեց, եւ ամանը բերանը բռնելով ըսաւ. “Ահա սիրելի՛ ծեր խմէ, թէ եւ բերածս ջուր չէ, բայց ծարաւդ անցնելու համար բաւական է, աս դեռ նոր կիթուած այժի կաթ է,,:

Ծերը շատ ախորժակաւ խմեց:

Խմէ սիրելի՛, խմէ. եւ եթէ բերածս բոլոր խմես նէ ալ, քեզի դարձեալ կը բերեմ, կ’ըսէր Մարիամ:

Ծերն աչքերը վեր վերցուց, ձեռքերը միացուց եւ ըսաւ. “Բարի աղջիկս, Աստուած զքեզ վար-

ձատրէ, : Աս ըսած ատենը կէս մը մարած աչացը մէջ արցունքը կը փայլէր :

« Լիմակ ի՞նչպէս ես, սիրելի՛ ծեր, , հարցուց Մարիամ փափուկ հոգացողութեամբ, եւ իր ճերմակ թաշկինակով ծերոյն աչաց արտասուքը սրբելով :

« Դէ՛հ, շատ աղէկ, սիրելի՛ եւ բարի՛ աղջիկս, , պատասխանեց ծերը :

« Վա՛նք Աստուծոյ, , ըսաւ Մարիամ եւ այծին վազեց, որ դուրսը դեռ կը ճարակէր, որպէս զն նորէն կթէ : Քիչ մ'ետքը նորէն դարձաւ, ծերը խմեց եւ ինք զինքն աւելի զօրաւոր կը զգար :

« Մ'բարի աղջիկս, , ըսաւ նորէն ծերը, « դուն կարօտութեանս մէջ իբրեւ հրեշտակ մ'ինծի խաւրուեցար : Թէ որ բարերար Աստուած ինծի օգնութիւն չխաւրէր, , աս գիշեր ստուգիւ մեռած էի, , :

« Հնորհակալ կ'ըլլամ Աստուծոյ, , կրկնեց Մարիամ, « որ մեր այծը աս կողմերս մոլորեցաւ : Աս կարգադրութիւնն ստուգիւ Աստուած ըրած է, , :

« Վ, յնպէս է բարի դուստր, , որ դուն Աստուծոյ առաջնորդութեամբն աս կողմերն եկար, եւ ինծի օգնութեան հասար : Բայց ո՞՛հ ... ըսաւ ծերն ու կը հառաչէր :

« Ուրիշ բան մ'ալ կը հրամայե՞ս, սիրելի՛ ծեր, , հարցուց Մարիամ վշտակից նայուացքով :

« Ա՛յ հրամայեմ, , պատասխանեց ծերը : Ստոյգ է ատեն մը կրնայի հրամայել, բայց ան ատենը շատոնց անցաւ : Հիմակ աշխարհքիս ամենէն խեղճ եւ ամենէն թշուառ մարդն եմ, որուն բարերար մարդ մը նոյնիսկ ողորմութիւն չի կրնար ընել : Ա՛խ, բարի աղջիկս իմ ո՞վ ըլլալս գիտնալու ըլլաս, քովս վայրկեան մ'ալ կենալ չեմ ուզեր, եւ անմիջապէս կը փախչիս, , :

« Ո՞վ կրնաք ըլլալ որ ձեզմէ փախչիմ, , կը հարցընէր Մարիամ զարմացմամբ : « Ես միայն չար մարդիկներէ կը փախչիմ, եւ թէ դուք այսպիսի մէկը չէք ձեր բարեպաշտ եւ յարգելի կերպարանքէն կ'իմանամ, , :

« Ես մեղաւոր մըն եմ, , ասոր տարակոյս չկայ բայց չարագործ չեմ, , կրկնեց ծերը : « Աստուած իմ վիաս է որ չարագործ չեմ : Բայց ի վերայ այսր ամենայնի, բարի՛ աղջիկ, չար աշխարհք զիս անանկ կը համարի : Աշխարհք զիս դատապարտեց եւ մարդկային ընկերութենէ դուրս հանեց, եւ արտաքոյ օրինաց հրատարակեց : Արովհետեւ ես, չվախնաս բարի աղջիկ, ես Ֆեֆէն դատապարտեալ մըն եմ, , :

« Ֆեֆէն՝ դատապարտեալ, , հարցուց Մարիամ եւ վախէն քանի մը քայլ ետ գնաց :

« Դեռ հոս կը կենաս, , դեռ դատապարտեալ եւ արքորեալ մէկուն քովէն չե՞ս փախչիր, , կը հարցընէր ծերը տկար ձայնով : « Փախի՛ր, փախի՛ր եւ ըսածներդ ու տեսածներդ մէկու մը մի պատմեր, ապա թէ ոչ մահուամբ կը պատժուիս : Գուն դատապարտեալի մը ողորմութիւն ըրիր, եւ Ֆեֆէն աս բարերարութիւնը յանցանք կը համարի եւ մահուամբ կը պատժէ : Փախի՛ր սիրելիս եւ լուէ, , :

« Ա՛յ պիտի փախչիմ : Ե՞ս զքեզ պիտի թողում որ մահուան աւար ըլլաս, , պատասխանեց Մարիամ

արտասուալից աչօք : « Աս գործքն ինծի համար անգութ գործք մը կ'ըլլայ : Չէ, չէ փախչելէն զիս Աստուած պահէ, , :

Մարիամ ծերոյն մօտեցաւ, ծոնցաւ, ձեռքը բռնեց, պագաւ եւ ըսաւ. « Ներէ ինծի բարի՛ ծեր թէ որ զքեզ վշտացուցի : Ես քեզմէ ամենեւին չի վախցայ, այլ վախս քիչ մ'առաջ արտաբերած խօսքերէդ էր : Արովհետեւ աշխարհքիս մէջ Ֆեֆէ բառէն զարհուրելի բառ չկայ : Ա՛հ, ես քեզմէ ինչպէս կրնայի վախնալ, երբ որ դուն ասանկ բարեպաշտ ու բարի ես : Քու անմեղութեանդ վրայ անանկ ստոյգ եմ, ինչպէս երկնից վրայ Աստուծոյ մը գոյութեանը : Գուն ստուգիւ անմեղութեամբ դատապարտուած ասպետ մըն ես, որոնցմէ հիմակուան ատենս, ինչպէս հայրս ինծի պատմած է, աշխարհքիս մէջ շատ կան : Ո՛ր խեղճ եւ դժբախտ մարդ ինչպէս կը ցաւիմ վրագ : Գուն պէտք է որ մահուանէ ազատիս բայց ի՞նչպէս ընեմ որ աս բանս գլուխ հանեմ, , :

« Մ'սքանչելի՛ դուստր, , գոչեց ծերը սրտանց շարժելով. Ֆեֆէն՝ դատապարտեալ մը փրկելու համար ծաղկահասակ կեանքդ վտանգի մէջ կ'ուզես դնել : Ստուգիւ աս աստիճանի արիութիւնն ու բարեսրտութիւնն այժկան մը վրայ չէի կարծեր : Գուն երկրաւոր մը եղած պիտի չըլլաս, այլ հրեշտակ մը, : Աս խօսքերն արտաբերած ատենը սիրտը շարժելով, տկարացած աչքերէն արտասուքն այտերուն վրայ, անկէ ալ երկիր կը վազէին :

« Չէ, բարի դուստր, , յառաջ տարաւ ծերը, « չէ դուն պէտք չես ասանկ ընել, դուն դեռ շատ ծաղկահասակ, շատ բարեսիրտ եւ բարեպաշտ ես, այսպիսի երիտասարդ եւ ազնիւ կենաց կորուստն ինծի ցաւ է : Տես մէյ մը ես արդէն ծերացած եւ մոռցուած եմ : Շատ ատենէ վեր մարդկան կարգէն դուրս ելած եմ, եւ իմ բանս արդէն բուսած է : Ես սիրով կը մեռնիմ, միայն կ'աղաչէի Աստուծոյ որ մահուանէս յառաջ քահանայի մը օգնութիւնը դանեմ, , :

« Դեռ սիրելի՛ ծեր, , դեռ մահուան վրայ մի խօսիր, , կրկնեց Մարիամ արտասուօք « սիրտս արդէն զիս ճնշելու սկսաւ : Շուտով տուն երթամ եւ հօրս ու եղբայր Գլաւսին ամէն բան պատմեմ, եւ ապահով եմ որ անոնք զքեզ երեսէ չեն թողուր : Անոնք բարի ասպետաց մեծապէս բարեկամ են, , :

Մարիամ աս խօսքերն ըսելէն ետքը կ'ուզէր աճապարել ու տուն դառնալ, բայց նորէն ետ դարձաւ գոգնոցն ու վզի կապն հանեց, թաշկինակի մէջ փաթթեց, եւ ծերին գլուխը վեր վերցընելով զլիսուն տակը դրաւ :

« Պիտի՛ ծեր, , հիմայ գլուխդ հանդարտ կրնաս կրթընցնել : Աստուած զքեզ պահպանէ, օգնութիւնն ու փրկութիւնը հեռու չէ, , :

Ա՛զնիւ աղջիկն աս ըսելով աճապարեց գնաց : Ծերը խօսիլ կ'ուզէր բայց սրտի այլայլութեան արցունքները խօսքերը խղզեցին :

Պետրոս շարունակեալ :

Պ Ա Տ Մ Ա Պ Ա Ն

Օրվանի գրասենյակ:

Հեղինակ Լուիզ Եղիսաբեթ Օրվանեան Լուսավիկոս Փրեզերիկոս Մեքլենպուրի-Շվեյքի ժառանգական մեծ դքսին աղջիկն էր ու ծնաւ 1814, Յունուար 24ին: Մայրը ծննդեամբ Ալյամարի իշխանուհի էր, դուստր հռչակաւոր կարորս Աւգոստոսի ու Լուիզ դքսուհոյ: Սթաէլ տիկինը երբոր աս վերջն դքսուհոյն նկարագիրը կ'աւանդէ, կարծես թէ անոր թուան (Օրվանի դքսուհոյն) ստորագրութիւնը կ'ընէ: Այնպիսի կնոջ մը ճշմարիտ պատկերն էր, զորն որ բնութիւնը բարձրագոյն աստիճանի մը կոչած է: Արչափ որ ինք զինքը ուրիշներուն յարգել տալու ճիգէն ու որչափ որ մեծամեծ կանանց տկարութիւններէն ազատ էր նէ, նոյնչափ ուրիշներէն վստահութիւն ու մեծարանք կ'ընդունէր: Ասպետական ժամանակին դիւցազնական ոգւով սիրաբ լեցուած էր, ասով իր սեռին փափուկ յատկութիւններուն եւ ոչ ամենափոքր պակասութիւն մը պատճառէր:

Հեղինակ իշխանուհին դեռ երկու տարեկան էր, երբ որ մայրը իր ծաղիկ հասակին մէջ մեռաւ: Կըսուի թէ մայրը մահուան անկողնոյ մէջ, իր երկանը աղաչած ըլլայ որ իր ազգականը Հէսէն-Համպուրկի Աւիուսթա իշխանուհոյն հետ կարգուեալ, իր որդեցը զանկա կերկորդ մայր ընէ: Աս ընտրութիւնն սքանչելի էր. Աւիուսթա որն որ 1818ին ժառանգական դքսուհի ու քսան ամիս ետքը այրի մնաց, ինք զինքը բոլորովին իր խորթ զաւակներուն, մանաւանդ պղտիկ Հեղինէին կրթութեան տուաւ:

Տղան վրայ շատ ուտ բացուեցան հոգւոյ սիրուն ու երեւելի յատկութիւնները, «խորհուրդ մը չունէր, կ'ըսէ իր կրթիչներէն մէկը, որ քրիստոնէական ոգւոյ գէմ ըլլայ»: Սակայն մարմնով փափուկ էր ու դիւրագգած, անանկ որ առողջութեանը համար իր ուսման եւանդին հարկ կ'ըլլար չափ դնել: Տասուերկու տարեան էր երբ իր մէկ բարեկամ օրիորդը մահուամբ կորսնցընելով անանկ ցառնեցաւ, որ երկայն ատեն հիւանդ պառկեցաւ: Ասիկէ մնացած էր երեւին վրայ սեւամողձական տիպ մը, որն որ որչափ ի սկզբան տեսնողներուն զարմանքն ալ կը դըրդուէր նէ, ետքէն քաշած երկայնժամանակեայ վշտերէն ետեւ, տեսնողը անոնց բնական հետեւութիւնը կը սեպէր:

Իր կենաց միօրինակութիւնը անով միայն կ'ընդհատէր, որ երբեմն իր սիրելի երկիրը Ալյամար կ'երթար, Չվիցցերի ճամբորդութիւն մ'ու թէփլից այցելութիւն մը կ'ընէր: 1834 տարին նոր ու խոր ցաւ մ'ունեցաւ. եղբայրը վտանգաւոր անկմամբ մը շատ ամիս հիւանդ պառկեցն էտեւ մեռաւ. աս հիւանդութեան ատեն Հեղինէն արտաքոյ կարգի մեծ հոգով խնամեց իր եղբայրը:

1836ին գարնան Օրվանի ու Նըմուրի իշխանները Պերլին այցելութեան եկան, որպէս զի ինչպէս կը կարծուի տեղւոյն արքունեաց հետ ամուսնական կապ մը հաստատեն: Բայց Փրեզերիկոս Ալիսէլմ Գ. թագաւորը Յուլիոսի յեղափոխութեամբ դրուած իշխանական ցեղին հետ կապ ունենալ չէր ուզէր, անոր համար իր արքունեաց մէջ ամուսնանալու վիճակի մէջ եղող մէկհատիկ իշխանուհին, գաղղիացի իշխաններուն հասնելէն քիչ մը յառաջ, նշանուեցաւ: Բայց նոյն իսկ թագաւորը թագաժառանգ իշխաններուն մտադրութիւնը Հեղինէն իշխանուհոյն վրայ

դարձուց: Իշխանուհոյն բրած բնական սպաւորութիւնը թագաւորին անոր վրայ խօսած գովութիւններուն հետ կը միաբանէր ու իշխանուհոյն կողմնէ ալ իր ձեռքը խնդրող իշխանին մտերմական միտութիւն մը կը համապատասխանէր: Սակայն Շվեյքի մէջ աս խորհուրդը ընդգիծութիւն գտաւ. Մեծ դուքսը թէ Գաղղիացի նոր կառավարութեան դէմ էր, ու թէ իր քոյրը անանկ երկիր մը յանձնելու «որ իր իշխաններուն զարհուրելի սպառաք մը կը պատրաստէ», իշխանուհոյն սրտումը աս գժուարութիւններուն յաղթեց: 1835ին, Ապրիլի 5ին ամուսնութեան դաշինքն ստորագրեցաւ ու Մայիսի 15ին Օրվանի դքսին հարսը իր մօրը հետ Լուսավիկոսութեն մեկնեցաւ, 25ին գաղղիական սահմանը ու քիչ մ'ալ ետքը Փանթէնպլըց հասաւ: Ամէն կողմ մեծ սիրով ընդունելութիւն գտաւ ու անցած տեղը աղէկ սպաւորութիւն բրաւ:

Վքսուհոյն կարգուելէն յաւալ եղած քսանի մը մանր գէպքեր պատմեց: 1830ին Շվեյքի ժառանգական մեծ դքսուհին Թէփլից խաբուեցաւ, հետն էր իր աղջիկն ալ, որն որ հոն կարսուս Ժին ու Տոֆինին (դստերը) հետ ծանօթութիւն բրաւ: Տոֆինը արտաքոյ կարգի մտերմութիւն ու սեր կապեց Հեղինէին հետ ու երբոր շատ ատեն ետքը օրինականները Բրակա եկան, Տոֆինը ամենէն յառաջ Օրվանի դքսուհին հարցուց, որուն անունը Գաղղիացիք զիտմամբ չէին անուաներ: «Երջանիկ է», կը հարցընէր Տոֆինը, «կը բաղձամ որ երջանիկ ըլլայ, վասն զի ես զանկա կը ճանչնամ ու զիտեմ թէ որչափ արժանի է երջանիկ ըլլալու»:

Յառաջ քսան Գաղղիա երթալը իշխանուհին իր ծնողացը պալատին մէջ չորս տող տաղաչափութիւն մը շինած ու պատուհանի մը ապակիին վրայ փորել տուած էր: Նոյն փաքրիկ ստանաւորին մէջ իր հայրենի պալատը ձգած ատեն ունեցած երջանկութիւնն ու տրամութիւնը կը յայտնէ: Ասոնք են նոյն սողերը


Մընաս բարով, խաղաղ իմ տուն,
Քեզ կը ձրգեմ սիրաբ լեցուն:
Բախտ ալ հասնի ինձ հեղեղաւ
Քեզ չմոռնամ պետ'որ բընաւ:

Վքսուհոյն 1838, Մայիսի 30ին, իր հարսանեաց տարեգարծին օրը մէկ բարեկամ օրիորդին դրած նամակին մէջ հետեւեալ տեղը մտադրութեան արժանի է:

«Սյօր», կ'ըսէ, «սիրտս ամէն ատենէ աւելի երջանիկ ու լի է շնորհակալութեան զգածմամբ: Ասիկա անանկ օր մըն է, որ մարդ ամէն անգամ նոր զգածմամբ մը կ'աղջնէ: Բայց ինչչափ տարբերութիւն կայ աս ու անցեալ տարւան մէջ: Իմ բոլոր յոյսերս լեցուեցան, ու նոր յոյսեր զիս ապագային հետ կը կապեն: Խոր ու հաստատ միտում մը, որուն նոյն իսկ շուքը ինձի օտար էր, որտիս մէջ արմատ ձգեց, իմ ընտանեացս հետ ունեցած յարաբերութիւններս հաստատուն հիման վրայ դրաւ, ու իմ հայրենեացս նկատմամբ ունեցած դիրքս նոր յուսոյ մը վրայ հաստատեց: Չիս հիմակ գոհութեամբ լեցնող բաներէն քսանի մը բան յառաջունէ տեսած էինք, բայց իմ երջանկութեանս բոլոր ընդարձակութիւնը ոչ քու հաւատարիմ սիրտդ, ոչ մօրս սիրտը եւ ոչ ես իսկ կըրնայի երեւակայել: Հիմակ ժամը երկու է: Նոյն ատեն աս ժամը փառաւոր առարկաներ չորս կողմն պատած էր ու իմ օժիտներս կը զննէի: Ինչ բեռ կը զգայի ան ու

անն իմ վրաս: Ան ժամանակէն վեր, փափք Ատուոճոյ, բաւական անտարբեր եղան ինձի այնպիսի փառաւորութիւններ եւ սովորեցայ որ ան անհրաժեշտ հարկաւոր կարծած բաներու ճշմարտ արժէքը որ մը պիտ'որ ծանօնամ: Ո՛հ, ինչ յիշատակ, ինչ տարբերութիւն: Միտակող որհնէր զԱստուած որ զիս իր բարիքներովը կը լեցընէ ու իմ կենացս այսպիսի մեծ, զեղեցիկ ու ծանրակշիւ նպատակ մը դրաւ: Ինձի անանկ կ'երեւայ որ Աստուած ինձի չափէն աւելի երջանկութիւն կը խաւրէ, եւ թէպէտեւ ես աղէկ համոզուած եմ ու կը զգամ որ ասիկա իմ արդիւնքէս վեր է, սակայն շնորհակալութեամբ կ'ընդունիմ զայն ու կ'ուզեմ վայելել, որչափ որ ինձի կը շնորհուի:»

Փարիզի կամը ծնանէն քանի մը ժամ ետքը գրածներուն մէջ զեղեցիկ կը միաբանի մայրական զգածումը այն նոր պարտուց հետ, զորն որ ինք ունէր Գաղղիայի նկատմամբ:



ՔԱՂԱՔԱՔԵՒՅՔ ԵՒ ՉՕՐԱՎԱՐՔ

ԺԱՄԱՆԱԿԻՍ

ՀԵՆՐԻԿՈՍ ՀԻՍ

Հէս 1788ին Վիեննա ծնաւ. 1805ին աւստրիական բանակին մէջ ծնունդով իբր ստորին պաշտօնակալ իր զինուորական ընթացքն սկսաւ: Իր սրամտութիւնը ծանցուելով շատ չանցաւ փանապետ (Quartier-mestre) եղաւ, եւ աս ատարածանի մէջ 1805ին, 1813ին, 1814ին եւ 1815ին պատերազմներու մէջ գտնուեցաւ: 1815ին զլիւսւոր բանակի մէջ գտնուեցաւ, եւ հոս առջի անգամ՝ զօրաց բռնելու յատակագիծը շինողներուն հետ մասնակից ըլլալու առիթն ունեցաւ: Նոյն տարին պահպանապետ (major) եղաւ, եւ պատերազմը լրինուէն ետքը աս պաշտօնակալին կուրծքը չորս շքանշաններով զարգարուեցաւ: Հէս հետեւեալ խաղաղութեան ատենը ինք զինքը պատերազմական ու զինուորական աշխարհագրութեան վերաբերեալ գործքերու տուաւ: 1819ին, ստանաւորաց 33երորդ գնդոյն վրայ դրուեցաւ եւ 1822ին նոյն գնդոյն գնդապետի տեղակալը եղաւ: 1830ին՝ հիւսիսային Իտալիայի զօրաց աւագանւոյն (Etat-major) մեծը եղաւ: Աս ետեւէն զիբքի մէջ Ռատեցքի զօրապետին քովն էր, եւ քիչ ատենէն անոր վստահութիւնը վստակեցաւ, եւ անոր գաղափարներն երեւինին հետ կատարեալ միացնելով ի գործ կը գնէր: Ռատեցքի իր սրատեսութեամբ իմացած էր թէ աւստրիական զօրքը իրեն կրթութեանը եւ շարժմանը մէջ ինչ սխալմունք կ'ընէր որով վերջի պատերազմի մէջ թէ եւ խիստ քաջութեամբ պատերազմած բայց շատ ջարդուած էր: Իր գաղափարը յայտնելն ինք իրեն բացարձակ զօրավար ըլլալու ատենուան կը պահէր: Աս խորհրդածութիւնները գրի զարնելու համար ամենէն յաջողակ գրիչը, Հէսին գրիչն էր: Հէս երկու գործք գրեց «կրթութիւն պատերազմի», եւ «կրթութիւն զինուորական հրահանգաց», Աս երկու գործքերը Եւրոպային ամեն հանճարեղ պաշտօնակալաց մտադրութիւնը իրենց ձգեցին: Աս կարգաւորութիւնները քիչ մ'ետքը բոլոր Աւստրիայի բանակին մէջ տարածուեցաւ, եւ Աւստրիացիք 1848ին եւ 49ին ըրած յաղթութիւննին աս կարգադրութեանց պարտական են: Հէս 1842ին սպարապետի տեղակալ առնուանուեցաւ: 1848ին ազգային պահպանաց վերին


հրամանատար էր, բայց Ռատեցքի բաղձալով, որ զինք իր քովն ունենայ անոր առջին ընդարձակ դաշտ բացաւ:

Հէս Իտալիա հասած ատենը, սոցոք է աւստրիական զօրքը վհատած չգտաւ, բայց տեսաւ որ էջ զետին կողմը ցրուած եւ անօգնական մնացած էին: Թշնամիք 35,000 հոգոց վրայ երեք կողմանէ կը սպառնային: Հէս զանոնք Բեագիերայ, Մանդուայ, Վերոնայ եւ Լէնեանոյ չորս ամուր բերդերու մէջ բանակեցուց: Բայց երբոր Մայիսի 25ին Գուան կողմը 19,000 պահեստի զօրքն հասցուց, ան ատեն Ռատեցքի իր զօրավարին (Հէսին) յատակագիծն՝ անմիջապէս ի գործ դնելու սկսաւ: Հէսին առաջին արի գործողութիւնը, թշնամեաց կողմն վրայ քայլէն էր, որով զօրքը թշնամեաց աչքին տակ Վերոնայէն Մանդուայ տարաւ: Գուրդադունէի եւ Մանդանարայի պատերազմներուն առաջնորդեց, բայց իր գլխաւոր մտադրութիւնը Բեագիերայի վրան էր: Իսկզբան աս ճգանց անյաջող երթալը աս՝ Ասրը զօրավարին ընդհանուր յատակագիծը չպահէին էր: Բայց ի վերայ այսր ամենայնի աս անյաջողութիւնը թշնամեաց աւելի միասակար եղաւ: Որովհետեւ զեռ Բեագիերայի բանը չմընցած՝ անակնկալ պատերազմ մը յառաջ եկաւ: Աւստրիացիք աճապարեալ ետ կը քաշուէին, բայց չէ թէ ինչպէս Սարտինիացիք կը կարծէին՝ դէպ ի Վերոնայ կը դիմէին, այլ ետ քաշուելու սկսած տեղերնէն 11 մղոն Վիչենցա կ'երթային, որն որ 15,000 Իտալացի զօրքով եւ ազգային պահպաններով բռնուած էր, եւ ասանց առաջնորդութիւն կ'ընէր Տուրանոյ: Աս տեղը յանկարծ եւ յանգիւնութեամբ առնուեցաւ, որով Վենետական գաւառը մէկէն ի մէկ թշնամիներէն մաքրուեցաւ: Աս գործողութիւնը Աւստրիայի Իտալական բանակին ամենէն զեղեցիկն է: Մինչեւ որ Սարտինիացիք եղածն իմացան, Աւստրիացիք Վերոնայ հասած էին: Աս ըլլալէն ետքը քիչ մ'ատեն անգործունէութիւն մը տիրեց, որովհետեւ Աւստրիացիք զօրանալու կը սպասէին: Սպասուած զօրութիւնը Յուլիսի մէջ հասնելով, յարձակողակնի սկսան: Որովհետեւ Սարտինիացիք տարածեալ դիրք մը բռնած էին, Աւստրիացիք որոշեցին որ մէջ տեղէն զարնեն անցնին եւ թէ կողմն ու թէ կռնակէն յարձակին: Գործողութիւնը կատարեալ յաջողեցաւ. Գուրդոցայի երեքօրեայ պատերազմներու մէջ Սարտինիացոց բանակը ցրուեցաւ, եւ երբոր հալածուելու սկսան, իրենց սահմաններուն ապաւինեցան: Որուն վրան եկաւ Աւգոստոս 9ին զինադադարը եւ ան յառաջ երթալը ուշացաւ: Հետեւեալ տարին Մարտի 16ին, (1849) Սարտինիա՝ ինչպէս Ռատեցքի արդէն կը սպասէր նորէն պատերազմ հրատարակեց: Հէս արդէն իր յատակագիծը շինած լրնցուցած էր, եւ ասանց ձայն հանելու գործադրութեան ժամանակին կը սպասէր: Իր յատակագիծը շատ յաջող էր. Մարտի 23ին Նովարայի պատերազմն սկսաւ, հոն Սարտինիայի զօրքը ջարդուեցաւ, նոյն ամսոյն 26ին Վիքտոր Էմմանուէլ խաղաղութիւն ընելու կ'աղաչէր: Աս պատերազմը սկսելէն մինչեւ վերջը հազու հինգ օր տեւեց: Աս պատերազմի մէջ Հէսին ցուցուցած քաջութիւնը Ռատեցքի՝ կայսեր ասան կ'ը ստորագրէր. «Աս պետք է որ որսանց խոստովանիմ, որ աս պատերազմին յաջողութեանը եւ ձեր զինուոր յաղթութեան գործքին մեծագոյն մասը սպարապետի տեղակալ Պարոն Հէսին պարտական ենք»:

Հէս անոր վրայ, բոլոր զօրաց աւագանւոյն գլուխ եւ թնդանութապետ եղաւ: 1855ին արեւելեան պատերազմի ատեն, կայսրը զինքը Ռուսաստանի դէմ որոշուած

զօրայ վերին հրամանատար անուանեց: Հէս ասոր մէջն ալ իր հանձարը ցուցուց, այսինքն իրեն տակն եղած երկու բանակն անանկ տեղաւորեց (մէկով Արաբիայէն Լեհաստանի, մէկաւորը Աւստրալէն Իշխանութեանց սպառնալովն) եւ անանկ բրաւ որ առանց սուր քաջելու Ռուսք ստիպեցան դէպ ի Պալզան լեռները քաջելու դիտաւորութիւնն թող տալու, եւ իշխանութիւնները պարպելու: Թնդանութեամբ Հէս 1849ին պարսկութեան աստիճանը բարձրացաւ, եւ արտաքին տէրութեանց շատ շքանշաններէն զատ նաեւ Աւստրիայի շքանշաններն իր կործնող կը զարդարեն:

Հէս վերջի Իտալական պատերազմներու մէջ ալ զօրայ հրամանատար էր, բայց հոս բախտն իրեն հաշտ աչօք չնայեցաւ: Իր շինած պատերազմի յատակագիծներուն համար, որոնք ստուգիւ կը յաջողէին եթէ որ Աւստրիական ուրիշ զօրավարները նոյնքը ճշդիւ ի գործ դնէին, կայսրմէ սպառապետութեան աստիճանն առաւ:



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Աս միջոցն մէջ լոց պահուածիւնը, քաղաքական աշխարհքի վրայ ամակաւ տեսութիւն ընել ուղղին անջեւը բաւական արգելք մըն է: Հիմակուան ատենս պատահածները գործնականապէս ի գործ դրուելիքին հետ համեմատելն ապակցութեան մէջ չեն: Կարծիքները, լրերը եւ բաղձանքները երբեմն աս, երբեմն ան կերպարանքը կ'առնուն: Հասարակութիւնը ստուգիւ դահլիճներու եւ դեսպանական անձանց վրայ արտոնջելու բաւական իրաւունք ունի, որովհետեւ ասոնք հասարակութեան հետաքրքրութիւնը յաղեցնելու լուր բնաւ դուրս չեն տար:

Զիւրիկի դեսպանաժողովը Աւգոստոսին սկիզբները բացուեցաւ: Աս ժողովքին անդամները Աւստրիայի կողմանէ են Գոլլորետոյ կոմսը եւ Պարոն Մայզիսկուրկի: Գաղղիայի կողմանէ Պարոն Պուրզընէ եւ Պաննըլիլ: Սարտենիայի կողմանէ Տեզամպրոա եւ ժողովոյ ասպետները: Էտքը երբ տէրութեանց կողմանէ ալ ուրիշ օգնական անդամներ ալ աւելցան: Իսկզբան կը կարծուէր որ Զիւրիկի դեսպանաժողովը քանի մը նիստով իր գործը զուլս պիտի հանէ, բայց իրը բոլորովին այլազգ եղաւ: Մինչեւ հիմակ դեռ կը շարունակուի, հեռագիրները անդադար կը գործեն, Փարիզ, Վիեննա անընդհատ սուրհանդակներ կ'երթան կու դան: Հասարակութիւնը աչքը անկած աս ժողովքին կը նայի, եւ ժողովքին ասանկ երկրնայլը համեատ քաղաքացւոյն մտացը մէջ նոր կասկածներ կը ծնանի, եւ նոյնը աչաց առջեւը անորոշ եւ միգապատ ապագայ մը կը տեսնէ:

Գեսպանական զլխաւոր խնդիրը Իտալիայի դքսերուն նորէն իրենց երկիրը դառնալուն եւ կառավարութեան սանձը նորէն ձեռք առնելուն վրայ կը շրջի: — Աւստրիա Վիլհալմի դայի խաղաղութիւնը բրած ատեն, որոնց որչա՞ պայման դրած էր որ Իտալիայի դքսերը իւրաքանչիւր իր տեղը պիտի դառնան: Հիմակ Իտալիայի ժողովուրդը ասոր դէմ կը դնէ: Մանաւանդ Սարտենիա, որ իր սահմանները տարածելու տենւ ղով զբաւուած ըլլալով, ամէն եղանակաւ կը ջանայ որ ժողովրդեան աս բաղձանքը վառ պահէ: Հոսայի տէրութեան մէկ մասը, այսինքն Պորտիայի դաւառը մէկալնեբուն հետ կատարեալ միացած է, նպատակն Իտալիայի միութիւնն է, եւ իր օրինաւոր տէր ճանշալ չ'ուզէր: Կարիպալտի Միջին Իտալիայի մէջ 50-60 հազար զօրք գլուխը ժողոված, ինք զինքը ապագայ դէպքերու կը պատրաստէ: Գաղղիացիք 60 հազարով դեռ Ղանդարտիան, Սարտենիան եւ Հուսանի տէրութիւնը բռնած են. եւ հաւանականաբար երկայն ատեն պիտի կենան որովհետեւ պաշտօնակախներ Ղանդարտիայի եւ Սարտենիայի մէջ տարւան մը առն կը վարձեն եւ իրենց ընտանիքը բերել կու տան: —

Նաբոլէոն Գ. կայսր, Սարտենիայի դժգոհակերտն իսկ, ինքզինքը դքսերուն նորէն տեղերնին դառնալու կողմը կը ցուցնէ: Նաեւ վերջապէս նոյնը գէնքով ալ ի գործ դնելու միտութիւն ունի: Բայց Անգլիա, (որուն Սարտենիացիք հիմայ կը դիմեն), Միջին Իտալիայի մէջ զէնքի զօրութեամբ կարգաւորութիւն ընելու դէմ բողոքելովը կ'սկսէր կրճատել մնացած էր: Ասոր վրայ եկաւ Մոնիթորին Սեպտ. 9ին հրատարակած մէկ փոքր հատուածը, որ բոլոր Եւրոպային մտադրութիւնը զարթոյց: Մոնիթորը կը գրէ թէ Իտալիայի դքսերը զէնքի զօրութեամբ դիմելու պիտի չհասարակուին. բայց ի՞նչ որ նոյնիքն իրենց իշխանութեան մէջ հասարակութեան չ'ըլլան, ան ասին Աստրիա, (Վիլհալմի ֆրանկոյի) պարտադրութեան ներքին տար ինչ ծայ: —

Մոնիթորը եւրոպական տէրութեանց դեսպանաժողովի մը բաղձանք կը ցուցնէ, բայց ամենեւին չի յուսար որ անկէ Իտալիայի համար լաւագոյն պայմաններ յառաջ գան: Աս լաւագոյն պայմանները միայն պատերազմով կրնայ կարելի ըլլալ, կ'ըսէ: Եւ կ'աւելցնէ դարձեալ թէ Գաղղիային վարձը լմնցած է: — Հիմակուան լրագիրները Մոնիթորին աս հատուածին վրայ խորհրդածութիւններով միայն կը լեցունին:

Մոնիթորին աս հատուածը Իտալիայի մէջ աղքեցութիւն չըբաւ: Իտալացիք մէկ կողմանէ կը համարին թէ ասով Աւստրիային Իտալիայի մէջ գործելու նորէն իրաւունք կը տրուի, միւս կողմանէ ալ դքսերուն տեղերնին հաստատուելովը բաղձանքներուն հասած կը կարծեն: Թէ կարծիքնին ինչ հաստատութիւն ունի, ժամանակը պիտի յայտնէ:

Անգլիայի մէջ Նաբոլէոնին բռնած ընթացքին վրայ խիստ քննադատութիւններ եղան: Աս բանս Անգլիայի եւ Գաղղիայի մէջ արդէն պատրաստուած գփտութիւնը մեծցնելու բաւական էր: Մոնիթորը ալ՝ Անգլիայի դէմ խիստ հատուած մը հրատարակելու պատրաստուած էր, բայց Արիայի մէջ պատահած դէպք մը իրեն ուրիշ կերպարանք, եւ թշնամութեանց վերջ տուաւ: Աս դէպքը ճեխաստանի Բէիհոյ գետին ջով եղած ջարդով, գետին ջրոյն անգլիական-գաղղիական արեամբ ներկին էր: Գաղղիայի եւ Անգլիայի դեսպանները, Զինկո - զինն դաշնաց համեմատ, որ երկու աղագ թոյլ կու տար Բէիհոյի, տէրութեան մայրաքաղքին մէջ իրենց գործակալն ունենալու, կ'ուզէին նոյն իրաւունքը գործածել եւ դէպ ի Բէիհոյի նաւարկել: Բայց Բէիհոյէն 12 1/2 մղոն հեռու տեսան որ Բէիհոյ գետը զոցուած էր: Եւ երբոր ամհամարին հրամանատար Մանտարինին ասոր պատճառն հարցուցին, պատասխան ընդունեցան թէ, Բէիհոյի հասնելու համար պետք է որ ցամաքի ճամբով երթան: Գեսպանները դէմ գրին, եւ կ'ուզէին բռնութեամբ իրենց ճամբայ բանալ: Ան ատեն Գուրու ամրոցին թնդանութիւններն որոտալու սկսան, եւ համառօտ ըսելու համար, Անգլիացիք ու Գաղղիացիք մեծ ջարդով ետ մեծուեցան: Աս լուրը Գաղղիայի եւ Անգլիայի մէջ մեծ դրոտութիւն պատճառեց, մէջերնին եղած գփտութիւնը փառատեցաւ, երկուքին նաւատորմիզն ալ իրարու հետ միացան, որ ան բարբարոսաց արժանաւոր պատիժ տան:

Նորագոյն լրերուն նայելով, իրը առանց նորէն արիւն թափելու պիտի լմննայ, որովհետեւ ճեխաց կայսրը, ինչպէս կ'ըսուի, պատահած դէպքին վրայ իր ստորագրութիւնը ցուցուցած, եւ աս երկու աղագ ջարդին պատճառ եղող Մանտարինը զլխատել տուած է:

- Իր կարծիքն ըսելու դարմնակի կերպ մը:
- Յարգոյ վարժապետ Արիպուր ուղեց ինձի զարնէլ:
- Ուստի գիտես:
- Հապա զարկաւ ինձի:
- Անանկ է նէ ինչու ըսիր որ ուղեց զարնէլ:
- Վանդի ուղեւ չըլլար նէ, չէր զարնէր:

— Պր. Սէնդ գիշերը ատրճանակի մը շառաչիւնէն արթնացաւ. ծառային՝ որ հոն կեցեր էր, ան զարհուրելի շառաչման պատճառն հարցուց: Տէր, պատասխանեց ծառան խուցեբուռ մէջ մեկ մը կար, վախցայ որ ձեր քնոյն արգելք կ'ըլլայ, անոր համար ատրճանակը պարպեցի:



ԵՐԻՄԱՅ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 22.

1859

Բ. ՀԱՏՈՐ

ՅԵՒՈՑ ԽՂԻԿԸ ԿԱՄ ԳԻՊՈՒՐԿ



Գ Լ Ո Ւ Խ Ժ Ը.

Զարմուսնայի Գիտու:

արիամ ծերոյն ցած կամարին տակէն նախ այծին վազեց, զոր ծառի մը կապած էր, ետքը սկսաւ լեռնէն վար վազել:

Մարդինն ու եղբայր Գլաւսը Մարիամին ուշանալուն համար մեծ հոգի

մէջ էին: Մարդին զինքը դաշտի մէջ փնտուած, անուամբը կանչած էր, եւ

սրտի դողով նորէն իր անակը մտած վայրկեանը, Մարիամ շունչը բռնուած եւ երեսէն քրտինքներ վազելով տեղը հասած էր: Թէ եւ Մարդին զինքը տեսած ատենը շատ ուրախացած էր, բայց ուրախութիւնը ծածկելով, անոր ուշանալուն համար պղտիկ յանդիմանութիւն մը տալ կ'ուզէր:

Թէպէտ Մարիամ, հեւալէն խօսել չէր կրնար, բայց զանազան նշաններով կ'իմացընէր թէ հարկաւոր եւ էական բան մ'ունի պատմելու, բայց իր սնուցիչ հայրը ուրախութենէն անոր նշաններուն միտ չգրաւ, այլ վազեց որ երթայ եղբայր Գլաւսին անոր գալն իմացընէ: Արովհետեւ երկուքն ալ երկայն ատեն զանի փնտուած էին:

Հազիւ թէ Մարդին Գլաւսին՝ ուրախալի լուրը պատմած էր, Մարիամ ետեւէն հասած եւ խցի մէջ մտած էր: Արովհետեւ յօգնութիւն առած էր, հոն սրտաշարժ բառերով, լերան վրայ Գիպուրկի աւերակաց մէջ տեսածները պատմեց: Գատապարտեալ խեղճ ծերոյն վիճակն այնպիսի գեղեցիկ եղանակաւ ստորագրեց, որ լսողներուն աչքերը լեցուեցան: Եւ ծերոյն կերպարանքը բաւական ճշգիւ ստորագրած ըլլալով, Մարդին ստորագրութիւնը լսած ատենը երեսին գոյնն սկսաւ նետել: Միտքը բան մ'ինկած էր, բայց աս վայրկեանիս մէջ խօսելու ատենը չէր, եւ երբոր

Մարիամ դուրս ելաւ որ երթայ տան մէջ ան դատապարտելոյն համար պատրաստութիւններ տեսնէ Մարդին նոյն ատենը մտածածը յայտնեց:

Եղբայր Գլաւս Մարդինին կարծիքը հաւանական կը համարէր, եւ երկուքն ալ միատեղ խորհուրդ կ'ընէին թէ ան խեղճն քնն եղանակաւ առանց մատնուելու ազատեն: Մէկն ասանկ կ'ըսէր, մէկալն անանկ, եւ երկայն ատեն մէջերնին չէին կրնար միաբանիլ: Աերջպէս աս որոշումը տուին, որ Մարդին իր գտնելովը նոյն իրիկուն լերան վրայ ելլեն, եւ դժբախտ ծերոյն կերակուր եւ ըմպելի տանին եւ զինքը զօրացընեն, եւ եթէ որ ծերոյն զօրութիւնը կամաց կամաց լեռնէն վար իջնալու ներելու ըլլայ, ան ատեն զանի գաղտուկ Ս. Ալլենդինին մատուցը բերեն, եւ մատրան տակը գտնուած կամարի տակ պահեն:

Մարդին առանց ատեն կորսընցնելու, զԱստուած օգնութիւն կանչելով, իր յատակագիծն ի գործ դնելու գնաց:

Մարիամ տան մէջ՝ անոր համար ամէն հարկաւոր բաները պատրաստած էր, եւ այնպէս ըրած էր, որ երկուքն ալ մէյ մէկ բան պիտի առնէին: Ատոնք առանց տեսնուելու, բարեբախտութեամբ լերան վրայ հասան: Փլատակաց մտեցած ատեննին, կը լռսէին որ ան խեղճը բարձր ձայնիւ կ'աղօթէր:

«Մահաւասիկ նորէն եկայ, սիրելի եւ բարի ծեր», գոչեց Մարիամ ներս մտած ատենը, եւ զլսուն վրայէն ծանր բեռ մը վար նետեց: Ծերը դեռ աղօթքի մէջ ձեռքերը միացուցած կը կենար, եւ անոր դէպ ի վեր սեւեռած աչքերը արտասուօք լեցուն էին: Ծերը դեռ Մարեմայ հայրը տեսած չէր, երբոր Մարիամ անոր մտանալով ըսաւ. «Բարի ծեր կը տեսնես հայրս, զքեզ փրկելու եկած է»:

«Որհնեալ ըլլայ Յիսուս քրիստոս», այսպէս ողջունելով Մարդին դժբախտին քովը մտեցաւ:

«Տախտանս», պատասխանեց ծերը:

Մարդին ձեռքի լապտերը ծերոյն առջեւը դրաւ, կողովին մէջէն սափոր մը դուրս հանած՝ ատենը Մարիամ ուրիշ պատրաստութիւններով զբաղած էր:

«Դժբախտ մարդ», կ'ըսէր Մարդին ցած ձայնով, «որովհետեւ շատ տկարացած կ'երեւաք, ի սկզբան

պէտք է ըմպելը մ'առնուլ: Աս բերածս Ռենոսի զուտ գինի է ասկէ ճաշակեցէք որ քիչ մը զօրանաք,»:
Ծերը երկու ձեռք սափորը բռնեց, բերանը տարաւ եւ աղէկ մը խմեց:

«Գինին իրեն շատ աղէկ եկաւ,» ըսաւ Մարդին, լայտերը գետնէն վեր առաւ եւ ծերոյն երեսը լուսաւորեց: Ծերը սափորը վար առաւ եւ քովը դրաւ, գինին զինքը զօրացուցած էր:

«Տէր Աստուած», գոչեց Մարդին եւ կանթեղը ձեռքէն ինկաւ:

«Ի՞նչ եղաւ, սիրելի Տայր,» գոչեց Մարիամ զարհուրանօք եւ կանթեղը գետնէն վերցուց:

«Մն է, ան է,» կ'ըսէր Մարդին, եւ ծունր դնելով, ծերոյն ձեռքը բռնեց սրտին եւ շրթանցը վրայ կը ճնշէր:

Մն սիրելի տէր: . . . ան բարի տէր,» կը գոչէր Մարդին հեծկլալով. «զձեզ նորէն պիտի գտնեմ եղեր,»: Մարդին ասկէ աւելի չէր կրնար խօսիլ, որովհետեւ արցունքները խօսքերը խղիւղեցին: Մարիամ զարմացմամբ կը կենար, եւ եղածը թէեւ չէր ըմբռնէր, բայց կը զարմանար:

«Մնի ծանօթ ձայն մըն է,» ըսաւ ծերը եւ աշխատելով կանգուն կեցաւ եւ կը հարցընէր, «Դուն ո՞վ ես,»:

«Բարի տէր, զիս չէք ճանչնար,» կ'ըսէր Մարդին. «Ես ձեր քուրդ ծառան եմ: Ես զձեզ նորէն գտայ...»:

«Դուն իմ հաւատարիմ քուրդս ես,» եւ կ'ըսէր ծերունին, «հիմայ կը ճանչնամ: Եկ՛ուր բազկացս մէջ, եկ՛ուր որ զբեղ գրկեմ,»:

Երկուքն իրար գրկած ատենը, Մարիամ զարմանքէն քար դարձած մնացած էր, որովհետեւ տեսածն ու լսածներն իրեն բոլորովին անձանօթ էին: Բայց ի վերայ այս ամենայնի ինքիւրեն գալով, միտքն եկաւ հիւանդ ծերոյն համար կամարին ներսի կողմը պատրաստած անկողինը: «Թող տուր, սիրելի Տայր,» կ'ըսէր քուրդին, «թող որ քու տէրը անկողնոյ վրայ դնենք, որովհետեւ գետինը իրեն համար խոնաւ եւ կարծր է,»:

Քուրդը դեռ հիմակ առջի անգամ տեսաւ որ իր հիւանդ տէրը գետնի վրայ էր: Անմիջապէս ջղային բազուկներովը հիւանդը գրկեց անկողնոյ վրայ դրաւ:

«Սիրելի տէր ներեցէք,» կ'աղաչէր քուրդը, «որ ես զձեզ երկայն ատեն գետնի վրայ թողուցի: Ի՞նչ պէս նիհար, հիւանդ ու ծեր կ'երեւաք: Նոյն ատենէն ի վեր բաներնիդ շատ դժբախտ եղած պիտի ըլլայ: Բարի տէր զձեզ նորէն ստանալուս վրայ ունեցած ուրախութիւնս անպատմելի է:

Մն ըսելով երբոր Մարիամին ձեռքը բռնեց եւ տիրոջը մտնեցուց, կը հարցընէր ծերը «Ուրեմն, սիրելի քուրդ դուն կարգուած ես: Ի՞նչ հրեշտակի պէս դուստր մ'ունիս: Թէ որ անի չըլլար, ես սուուգիւ ալ աշխարհքիս մէջ չէի եւ անով ոչ դուն զիս, եւ ոչ ալ ես զբեղ աս կենաց մէջ կրնայինք տեսնել: Երջանիկ Տայր մ'ըլլալուդ համար սրտանց ուրախակից կ'ըլլամ քեզի,»

«Մայրդ է, սիրելի տէր,» կրկնեց քուրդը «մինչեւ աս վայրկեանս որուն մէջ զձեզ գտայ, մինչեւ աս վայրկեանս հայր էի: Բայց հիմայ, եւ հիմախուրնէ ի վեր ալ չեմ, եւ ալ չեմ ուզեր ըլլալ: Հայր ըլլալու աս երջանկութիւնը պէտք է որ ձեզի յանձնեմ: Բարի տէր, մեծ ուրախութիւն մ'զգայու պատրաստուեցէք, զոր Աստուած ձեզի աս վայրկեանիս համար պահած էր,»: «Պատրաստուեցէք նոյնը լսելու, եւ գիտցէք որ աս աղջիկը չէ թէ իմ, այլ ձեր աղջիկն է: Առէք զանի եւ ձեր հայրենի կրծոց վրայ ճնշեցէք, ինք ձեր Պերդան է:

«Պերդաս . . . դուստրս . . .», գոչեց ծերը ուրախութենէ գրաւած, եւ աղջիկը բազկացը մէջ գրկեց եւ այնպէս սրտին վրայ կը ճնշէր որ կարծես թէ ուրախութենէն պիտի ձգմէր:

Մարիամ, (զոր ասկէ ետքը Պերդա կը կոչենք) եղածը չէր իմանար երկայն ատեն շիթած մնացած էր: Հօրը կրծոցը մէջ, զոր շատանցուրնէ ի վեր մեռած կը համարէր, բառ մը բերնէն չէր կրնար արտաբերել, միայն կու լար ու կը հեծկլտար:

«Սիրելի եւ բարի խաթունիկ պէտք չէ որ լաս,» կ'ըսէր քուրդը զաղջիկը մտիթարելով: «Պէտք ես մանաւանդ ուրախանալ, որովհետեւ իմ ան տէրս, քու հայրդ է: Ասկէ ետքը ես քու ծառայ եւ դուն իմ տիկինս ես,»:

Պերդա իր մինչեւ հիմախուան հօր աս խօսքերը լսելով աւելի եւս շարժեցաւ եւ սաստիկ կու լար:

«Ուրեմն դուն աղին զաւակ, ատանց զիս ճանչնալու իմ կեանքս փրկեցիր, ուրեմն դուն իմ Պէրդասս ես: Հիմայ միտքս կու գայ, կերպարանքդ ան է: Մայրդ ալ կարգուելու ատեն, ըստ ամենայնի քու կերպարանքդ ունէր: Ան սիրելի քուրդ, անի ո՞ր է, դեռ կ'ապրի, իմ սիրելի Պէրդաս դեռ կենդանի է: Իմ Գունոս ի՞նչ եղաւ:

«Ի բարի տէր,» շատ կը ցաւիմ որ իմ տիկնոջս եւ Գունոյին վրայ ձեզի տեղեկութիւն մը չեմ կրնար տալ: Անոնց վրայ միայն մէկ բան մը գիտեմ: Բայց սիրելի տէր, պատմելէս յառաջ պէտք էք քիչ մը բան ուտել որ զօրանաք,»:

Բարի եւ հաւատարիմ քուրդ անոր առջեւը պաղ խորուած, հաց եւ Ռենոսի հին գինւոյն սափորը դրաւ: Եւ տիրոջն անանկ եռանդեամբ եւ յարգութեամբ կը ծառայէր, իբր թէ ամբողջն մէջն ըլլար:

«Շ նորհակալ եմ, սիրելի քուրդ,» կ'ըսէր տէրը «դուն զիս շատ կը հօգաս, բայց ես հիմակ ոչ կրնամ ուտել եւ ոչ ալ խմել: Սիրտս անանկ մեծ ուրախութեան մէջ է, որ պիտի ճաթի:

Սիրելի քուրդ իմ սիրելի Պէրդայիս եւ Գունոյիս վրայ բան մը պատմէ,»:

Գ Լ Ո Ւ Խ Թ Թ

Մնկնութիւն

«Մն գիշերն» երբոր սիրելի տէր, որուն մէջ դուր փախաք գացիք, ան գիշերը մտացս մէջ անջնջելի

գրողմած է: Որչափ ցաւեցայ որ ձեզի հետ մէկտեղ չգացի: Բայց հիմայ կ'իմանամ որ տունը մնայլ աւելի աղէկ է եղեր: Զիս թէ որ մէկտեղ առած ըլլայիք, ես հիմայ ձեր գտտերն աղատիչն ու կրթիչը չէի կրնար ըլլալ, եւ չէի կրնար զձեզ նորէն գտնելով, զինքը ձեզի դարձնելու բախտն ունենայ: Աստուած ասանկ ուզեր է, եւ անոր ուղածը միշտ բարի է, թէ եւ մեզի աղէկ չերեւայ»:

«Դս ձեր հրամանը ճշդիւ կատարեցի, եւ ամբողջը գիշեր ցորեկ կրկնապատիկ պահապաններով կը պահպանէի: Ամենեւին ոչ ասպետ եւ ոչ ալ ուխտաւոր, քանի որ յայտնի չէր ցուցուեր որ կասկածելի մարդ չէ, ներս թող չէր տրուեր: Բայց էական բան մ'ըսելու մոռցայ»:

«Ձեր փախած գիշերը, քանի մը ժամ ետքը երեք սեւ ասպետներ եկան, որոնք դիմակաւորեալ էին, եւ յանուն կայսեր եւ սուրբ Քէօնի ներս մտնել կ'ուզէին: Թող տուի որ մտնեն: Առանց խօսելու ներս մտան: Տիկինն ու տղաքը արդէն կը քնանային միայն հիւրընդունելութեան խցին մէջ ամրոցին մատուանապետն ու գունդակուտա Պիպերինկէն խաթունը կային: Երկուքն ալ աս ասպետաց հետ աղէկ գործեցին, որովհետեւ բերդապահը՝ ասպետաց ամրոցէն դուրս ելած ատեն, անոնց մէկուն բերնէն լսած էր որ կ'ըսէր «Թէ ստոյգ կ'ըսեմ» որ աղկանէ եւ քահանայէ մը այսչափ սրտոտութիւն չէի կրնար սպասել: Ինչչափ մեզի հետ աներկիւղ վիճեցին»:

«Բայց մէյ մ'իրենց դարհուրելի սպանալիքները պէտք էիք լսել: Որչափ որ ձայներնին կը լսուէր, բերներնէն ուրիշ բան չէր ելեր, բայց եթէ վրէժ, եւ վայ: Քստմենքի բան էր անոնց ըսածները լսելը»:

«Յարձակումն ընդունելու պատրաստուեցանք, դէմ զնելու ամէն բան կարգի դրուեցաւ, եւ որոշած էինք մինչեւ վերջի մարդը ամրոցը պաշտպանելու: Որովհետեւ ամրոցին ամուր դրից վրայ մեծ վրատահուածիւն ունէինք: Քէօնի անձանց՝ ամրոցը յարձակմամբ առնելը մեծ աշխատութիւն եւ արիւն պիտի արժէր: Անամոթներն արդէն աս բանս իմացած էին: Անոր համար ինչ որ քաջութեամբ գլուխ հանել չէին կրնար, ուզեցին խաբէութեամբ ընել: Մտիկ ըրէք, սիրելի տէր որ ան վատ մարդիկները բանը ինչպէս սկսան»:

«Իրիկուն մը, երբոր արեւը դեռ նոր մտած էր, ուխտաւոր մը ամրոցին դրան առջեւը կեցած, Փրկչին սիրոյն համար որուն գերեզմանէն կը դառնար, կ'աղաչէր որ գիշեր մ'ամրոցին մէջ անցնէ: Յակոբ ինծի կը հարցընէր որ ներս առնու թէ չէ: Ես որովհետեւ անոր մէջ խաբէութիւն մը կը կռահէի, արգիլեցի որ ներս չթողու: Բայց Յակոբ ետ դարձած ատեն ամրոցին դաւթին մէջ տիկինն ու Պիպերինկէն խաթունիկն իրեն հանդիպեցան: Յակոբ պատմեց անոնց թէ սուրբ երկրէն եկող ուխտաւոր մը Փրկչին սիրոյն համար բնակարան մը կը խնդրէ: Տիկինն՝ ինչպէս ձեզի ալ ծանօթ

է, որովհետեւ շատ բարի էր, հրամայեց որ ուխտաւորը ներս առնու, եւ աղէկ ընդունելութիւն ընէ: «Որովհետեւ, կ'ըսէր տիկինը, «Փրկչին սիրոյն համար եկողները պէտք չէ վարձուել»:

«Դս՝ մեր տիկնոջ հրամայածն ըրի եւ չարագործը ներս առի եւ աղէկ ընդունելութիւն ըրի: Գիտի՛ն անոր քմացը շատ աղէկ եկաւ, որովհետեւ դաւաթ դաւաթի վրայ կը պարպէր: Զիս ալ կը ստիպէր որ խմեմ, բայց ես չէի խմեր: Որովհետեւ որչափ որ անոր հետ կը խօսէի եւ որչափ որ զինքը կը դիտէի, այնչափ ալ կասկածելի կ'երեւար: Սուրբ երկրի վրայ խօսածներն արդէն յայտնի կ'երեւային որ շինծու բաներ են: Եւ որչափ որ ինքզինքը սուրբ ու բարեպաշտ կը ցուցընէր, այնչափ ալ տարակոյսս կ'աւելնար»:

«Դուն աւելի խաբէբայ, քան թէ սուրբ ուխտաւոր մը կ'երեւաս, կ'ըսէի ինքիրենս, որովհետեւ շատ սրբութիւն ու բարեպաշտութիւն ձեւացնողին չեկրնար վստահուիլ»:

«Դւ որովհետեւ գիշերուան պահպանութեան հոգաբարձութիւնն անձամբ ընել կ'ուզէի անոր համար Մարիտիոսը մէկ կողմը քաշեցի եւ ըսի «Մաւրիտիոս աս մարդուն վրայ աչքդ բաց եւ աղէկ հսկէ, որովհետեւ ես զանի չեմ հաւնիր»: Եւ որովհետեւ Մարիտիոս ալ իմ կարծիքէս էր, խոստացաւ ինծի որ մինչեւ անոր պառկելու երթալը քովէն չիհեռանար, եւ խուցը քաշուած ատենն ալ անոր կ'ընկերանայ»:

«Դս ուխտաւորին քովէն հեռացայ, եւ կը քրննէի թէ ամրոցին դաւթին մէջ ամէն հարկաւոր պատրաստութիւններն եղած են, եւ վտանգաւոր դիրքերը պահպաններով բռնուած են: Ամէն բան ի կարգի գտայ: Արդէն ժամը տասն էր, երբոր ես մէկ տեղէն մէկալը, մէկ պահպանէն մէկալ պահպանը կ'երթայի եւ ամրոցի մէջ ամէն բան պահապան կը գտնէի: Կէս ժամ ետքը քննութիւնս նորէն սկսայ, եւ որովհետեւ ամէն մէկ պահպանէն կը լսէի թէ վարը դաշտին մէջ սեւ կերպարանքներու պտըտիլը կը տեսնէին, եւ անտառի մէջ երբեմն փսփսալ, եւ երբեմն զէնքերու շառաչիւն կը լսէին, պահպանաց մտադրութիւնը զարթուցի, եւ բոլոր մարդիկներս յարձակում ընդունելու պատրաստեցի»:

«Վմրոցին դաւթին եւ բերդերու մէջ ամէն բան ի կարգի եղած ատեն, մէկ շարագործի մը խաբէութիւնը մեր բոլոր կարգադրութիւնը ոչընչացուց: Ծառայ մը վաղեց ինծի եկաւ եւ կ'ըսէր թէ Մաւրիտիոս դաշտնով զարնուած, ուխտաւորն աներեւոյթ եղած է, եւ բոլոր ամրոցի մէջ ձիւթի ու ծծըմբոյ գարշելի հոտ մը կը տիրէ»:

«Արեւմն ալ մատնուեցանք, կը դռչէի: Եւ նոյն վայրկենի մէջ ամրոցին բոլոր պատերուն վրայէն պահպանները միաբերան կը դռչէին, կրակ, կրակ . . . մատնութիւն . . . յարձակում . . .»:

«Մ սիրելի տէր բոլոր պահպանաց վրայ սոս-

կում մը տիրեց: Արակը ամրոցին տանիքէն սկսեալ բոլոր խուցերու մէջ տարածուած, եւ գաւիթը թշնամեց զօրքով լեցուած էր: Ամրոցը պաշտպանելը կարելի բան չէր: Պահապաններն սպաննուած էին, եւ մեր բոլոր բազմութիւնը ցրուած, եւ ամէն բան կորսուած էր,:

Ղ,ս զարհուրելի վայրկենին մէջ, ուր մահն անխուսափելի էր, վեր աճապարեցի որ մեր տիկինը փրկեմ: Ճամբան Գոնրատին հանդիպեցայ եւ հրամայեցի որ ետեւէս գայ: Տիկնոջ քնանալու սենեկին հասած ատեննիս, տեսանք որ պնիւ մատուանապետը տիկնոջ դուռը կոտորելով բանալու զբաղած էր: Ինչ որ ինք առանձին չկրցաւ նէ ընել, մենք միաբան զօրութեամբ գլուխ հանեցինք, եւ դուռը տեղի տուաւ,:

Վայց ինչ զարմանալի տեսարան բացուեցաւ աչքերնուս առջեւը: Մեր տիկինը ծուր դրած Աստուծոմէ օգնութիւն կ'աղաղակէր: Գոնրատ որովհետեւ մեր մէջն ամենէն զօրաւորն էր տիկինը գրկեց, հսկ մատուանապետն զԳոնրոն, ես ալ Պէրգան գիրկս առի եւ ամէնքս ալ դռնէն դուրս աճապարեցինք, բոցերուն մէջէն անցանք եւ ստորերկրեայ ճամբան մտանք եւ բարեջաղողութեամբ անտառ ելանք,:

Պիտր շարունակի:

ՔԱՂԱՔԱՔԷՏՔ ԵՒ ԶՕՐԱՎԱՐՔ

ՓԱՄԱՆԱԿԻՍ

ԼՈՐՏ ԺՈՆ ՌԱՍՍԸԼ

Լորտ ճոն Ռասսը պատմութեանց մէջ նշանաւոր եղած ընտանիքէ յառաջ եկած է, եւ նոյն իսկ իր սերունդը կրնայ բուռի որ իրեն տեսակ մը իրաւունք կու տայ ազատական սկզբնայ եւ սահմանադրական ազատութեան պաշտպան ըլլալու եւ անգղիական ան քաղաքագէտ անձանց մէջ, որոնք իրենց երկրին գիրքը շատ աղէկ հասկցած են՝ բարձրագոյն տեղի ունենալու:

Ռասսը ի բաց առեալ միայն քիչ մ'ատեն, իր երկարատեւ եւ դժուարին քաղաքական ասպարիզին մէջ, քաղաքացեացք մեծ մասին վատահումութիւնը վատարկելու, բարեկամները անպայման իրեն համակերպելու, թշնամիներէն յարգուելու, իր անունը քաղաքական երեւելի յաղթութեանց մէջ յիշեցնելու երջանկութիւնն ունեցաւ: Երկրին մէջ շատ նորոգութիւններ խթեց, որոնք տէրութիւնը հաստատեցին, զանազան կողմնակցութիւններն իւրարու քով բերին, իրարու հետ հաշտեցուցին, առանց որոյ իրարու նկատմամբ դառն թշնամութեանց մէջ պիտի ըլլային:

Լորտ ճոն Ռասսը իբր քաղաքագէտ կամ իբր տէրութեան անձ, արաքայ կարգի իմաստուն, դժուարաւ նմանը գտնուելու, սրամիտ եւ մեծ տաղանդի տէր է:

Լորտ ճոն Պէտֆրտի վերջի (վեցերորդ) դարոյն եւ Գորրինկրն դքսոյն երկրորդ դստեր Էղիսաբեթին երրորդ եւ ամենէն պզտիկ զուակը 1792ին Աւգոստոսի 18ին Լոնտոն ծնած է: Առջի կրթութիւնը Սոենպուրի առած է, ետքը Վեպֆիւնդըրի դասատուներ յառաջ տարած եւ Էսթինպուրի համալսարանին մէջ կատարելագործած է:

Նախէ թէ չափահաս եղած էր, 1813ին հօրը տեղն ստորին սենեակը մտաւ, եւ ան ատենն իսկ իր զօրաւոր եւ հաստատուն եզրակացութիւններովը, եւ ազատ խորհելովը մեծ անուն ըրաւ: Մի եւ նոյն ատեն իր տաղանդը նաեւ զբաւորական եւ գեղարուեստական ասպարիզի մէջն ալ ցուցաւ: Իր Ուիլլեմ Ռասսը հառուն կենսագրութիւնը շինեց. «Տոն Գարլուս», ողբերգութիւնը շարագրեց, որուն մէջ աղէկ կարգ եւ գիւտ կայ, բայց բանաստեղծական շրջաններու պակասութիւնը շատ զգալի է: Գարծեալ անգղիական սահմանադրութեան վրայ ալ տեսորակ մը հրատարակեց, որ հիմակ ալ սիրով կրնայ կարգացուիլ: Գարծեալ ուրիշ գործքերու շարք մ'ալ հեռագրեալ հանեց:

1818ին Լորտ Լիվըրբուլին հետ ունեցած համարձակ եւ զօրաւոր վէճովը, որուն նիւթն էր Լորտ Գետալերէյին անխորհրդածեալ ապետագործութիւն (Habeas Corpus) կոչուողովը, Ռասսը ին անունը ամէն տեղ հռչակեցաւ: Երկու տարի ետքը երկրին համար նորոգութեան մը միջնորդութիւնն սկսաւ, որ գործքով իրաւամբ մեծ քաղաքագիր անունը ժառանգեց: 1820 Հէօրդինկարնի գաւառին կողմնէ կորհրդանոց մտաւ:

Նոյն տարւոյն վերջերը Ռոտթըմ Պորոյն * առաջարկութիւնն ըրաւ, նոյնպէս 1821ին առաջարկեց որ Արեմբրէնտ աւանին, որ կաշառ կերած էր խորհրդանոցի մէջ ձայնատուութեան իրաւունք չտրուի, սրն որ հետեւեալ նստին մէջ ընդունուեցաւ: Աս յաղթութեան քաջակերուելով, իր յատկագիծն ամենայն պնդութեամբ յառաջ տարաւ: Հետեւեալ տարին Ռասսը ուրիշ էական գործքի մը ձեռք զարկաւ, որուն նպատակն էին ժողովրդեան ներկայացուցիչները: Ռասսը իր ջանար ցուցնել թէ թէպէտեւ ժողովրդեան վեճակն զգալապէս փոխուած է, բայց ստորին սենեկին սահմանադրութիւնը, ժողովրդեան վեճակին լաւացուցման հետ միօրինակ չի յաւանանար: Աս նկատմամբ Լորտ Ռասսը ին ցուցուցած դարմանը ըստ մեծի մասին՝ ատեն մը Գլարէնտրին եւ Լէօքին յանձնած դարմանին հետ նոյն է: Աս առաջարկութիւնը Գէնիսիին դէմ խօսելէն ետքը մերժուեցաւ, նոյն վերջն ունեցաւ նաեւ խորհրդանոցին նորոգութեան համար 1824 ըրած չորրորդ եւ 1825ին ըրած հինգերորդ առաջարկութիւններն ալ: Խորհրդանոցին լուծուելէն ետքը, Հէօրդինկարնի դքսութեան նորէն պատուաւոր շքանշանեցաւ, որովհետեւ կաթսիակեանաց ազատութիւն տալու կողմն ինք զինքը սրոշած էր:

Ռասսը ին ամենէն երջանիկ եւ յաջող առաջարկութիւնն էր 1828ին Գետալերէյն ** (Test-Akt) վերցուելու առաջարկութիւնը: Երկու տարի ետքը խորհրդանոցի նորոգութեան մեծ վէճն սկսաւ: Արեմբրէնի դաքսն ու իր ընկերները, տէրութեան նաւալը ժայռերուն մէջէն անցնել չկրնալով, զեկը ձեռքերնէն վար ձգեցին եւ հրատարեցան, եւ Ուիլլեմ Գ. թագաւորը, ազատական դահլիճ մը շինելու յանձնարարութիւնը Արեյ կամօն ըրաւ, որն որ Պրոհամ, Ալքսարք եւ Ռասսը Լորտերուն օգնականութեամբ, եւ Լորտ Էլենտտաւենէն, Մեյլպօրնէն, Սիր Արէհամէն, Ալպրաւնթէն, Բալմբրոգընէն եւ Լորտ Սթանլիէն մասնաւոր նեցուկ մը ստանալով ժողովրդեան

* Ռոտթըմ Պորո կը կոչուի Անգլիա այնպիսի տեղ մը որ հեռագրեալ տէ կրնալով, կամ ժողովրդը շատ ազբաւորաբար, խորհրդանոցի համար անգամ ընտրելը, միայն քանի մը հօգուց կը մտայ:

** Աս հրովարտական խորհրդանոց մտնել ուղղութեամբ Հոմմայ քահանայապետը ճանչնալու երդում պիտի ընէին:

մէջ ընդհանուր նորոգութիւն մը խոթելու փորձն բրաւ : 1831ին Մարտի մէջ, ճոն Ռասսըլին ընկերները առ խնդիրը ասորին սենեակին առջեւն հանելու համար զինքն ընտրեցին : Ռասսըլ խնդիրը մինչեւ հոն հասցուց որ երկու անգամ կարգապետեցաւ բայց ի վախճանի երբոր կատարուեց զորս վարը խորհրդանոցի մէջ ցուցուց որ անդամոց աւելնալը յարմար չէ, խնդիրը մերժուեցաւ : Ասոր վրայ դահլիճը զխորհրդանոցը լուծեց : 1832ին Յունիսի մէջ նոր խորհրդանոց կազմուեցաւ եւ ճոն Ռասսըլ խնդիրը նորէն յառաջ բերաւ : Աս անգամ ասորին սենեակէն անցնելով, խնդիրը վերի սենեակէն հասաւ, հոն Լորտերէն խնդիրը նորէն մերժուեցաւ, Լորտ Արեյ եւ իր ընկերները իրենց պաշտօնէն հրաժարեցան :

Բայց ժողովուրդը առ խնդրոյն վրայ պնդեց մնաց եւ Վելինկոն դքսոյն խորհրդովը կրէյ կամը նորէն պաշտօնի կոչուեցաւ : Վերին սենեակը յարմար առնել մը, ժողովը դեան կատարութեան տեղի տալու համար, իր բրած ընդդիմադրութիւնը ետ առաւ : Ինչոքիւն ընդունուեցաւ, եւ մինչեւ ցայսօր գեռ կը տեւէ, որովհետեւ նոյն ատենուան խնդրուած փոփոխութիւններն ուրիշ բան չէին բայց եթէ յառաջուան եղածին բնական եւ անհրաժեշտ տարածումը :

Աս եղանակաւ նորոգուած խորհրդանոցն առջեւ անգամ 1832ին վերջերը ժողուեցաւ : Լորտ ճոն Ռասսըլ առ անգամ խորհրդանոցի մէջ ուրիշ դիրք ունէր, եւ ժողովը դեան վստահութիւնը զանազան էական բարեկարգութեանց ձեռք դարձնելով բարձրովն իրեն ձգած էր : Գերեզմարութիւնը անդղիական գաղթականութիւններէն բարձրովն մերժուեցաւ, զինուորական նոր օրէնքն ի դարձ դրուեցաւ, իրանտական - եպիսկոպոսական եկեղեցւոյ վարչութեան մէջ ալ շատ նորոգութիւններ եղան, որոնց էութիւնն ան էր որ իրեն անդամոցն ու հոգւոց փրկութեան վախճանին վերաբերեալ գործքերէն զատ ուրիշ բաները խորհրդանոցին եկած խնդիրները առանց կրօնի խարութեան ամենուն համար ալ միօրինակ պիտի գործադրուի : 1834ին Արեյի դահլիճն ինկաւ եւ երբոր Լորտ Մէլլուան երկայն ատեն դիմանալու ոյժ չունէր, Սիր Ռոպերթ Բիլլին յանձնուեցաւ որ նոր դահլիճ մը շինէ : Բայց առ ալ երկայն շտեղծեց, եւ Լորտ Մէլլուան նորէն զէկը ձեռքն առաւ, եւ զճոն Ռասսըլ իր տերութեան ներքին գործոց ատենադպիր քովն առաւ : Բայց իրեն թշնամի Գորիններ բանը հոն հասցին որ Ռասսըլ Տիլլին դքսութենէն, որուն ներկայացուցին էր, ալ պատգամաւոր չնտրուեցաւ, եւ քիչ մ'ատեն խորհրդանոցին մէջ տեղի չունեցաւ : Մէլլուանի դահլիճն 1841ին լուծուելէն ետքը, ճոն Ռասսըլ ետեւէն ինկաւ որ Լոնտոն քաղքին կողմանէ պատգամաւոր ընտրուի եւ իրը յաջողեցաւ, եւ ազատական կողմնակցութեան իբր գլուխ, շատ տարի մեծ յաջողութեամբ եւ զգուշութեամբ ձախակողմը բռնեց : 1845ին իր հուշակաւոր "Ղափնագործի յայտարարութիւնը հանեց, եւ ինք զինքը ցորենի օրինաց ետ կոչուելուն կողմը ցուցուց : Երբոր 1846ին Ռոպերթ Բիլլ գործքերէն ետ քաշուեցաւ, Ռասսըլ կազմեց դահլիճը, որուն գլուխն ինքն անցած էր, եւ վեց տարի չափ զօրաւոր հաւատարմորդաց դէմ դիմեցաւ : Աս ատեններս կ'իյնայ նաւարկութեան հրամանագրին յետս կոչումը, եւ շաքարի վրայ եղած ծանր մաքրը : 1852ին նորոգութեան նոր ձեւ մ'ալ հանեց, բայց ասի ոչ բարեկամաց քով հաճութիւն գտաւ եւ ոչ հասարակութեան մէջ : Ետքէն Լորտ Բալլ-մերտոնին եւ իր մէջը նոր վեճ մը ծագելով, պաշտօնէն

վար ձգուեցաւ : Անոր տեղն անցաւ Տերպի դուքսը, բայց տասը ամիս ետքը հարկադրեցաւ զէկը "Գահնաւորութեան դահլիճ", կոչուածին ձեռքն յանձնելու որոնց անդամներն էին Էպրսոն, Ռասսըլ, Բալլմերտոն, Ալեուան, Գլէրէնտոն, Վէնտուան, Արեճամ եւ Դիւրգեդրլ դուքսը : Աս ամեն արդանորէ (of all talents ինչպէս Անգղիացիք կ'անուանեն) բողկացող դահլիճին գլուխն էր Ռասսըլ իբր արտաքին գործոց պաշտօնեայ եւ ետքէն միանգամայն իբր դահլիճեց պաշտօնեայ : Իբրեւ առաջնորդ պատգամաւորաց դահլիճն 1854ին երկրորդ նորոգութեան օրինագիրը (reformbill) մէջ բերաւ, բայց գեռ չէր կրնար ուղածին պէս գլուխ հանել : Ասիէ ետքի տարիները Խրքմի պատերազմին նկատմամբ իր պաշտօնակիցներուն հետ չկրցաւ միաբանիլ ու պաշտօնեայ դահլիճէն ելաւ, որուն վրայ շատ չտեւեց նոյն դահլիճը բարձրովն պաշտօնէն հրաժարեցաւ : Ան ատեն Լորտ Բալլմերտոն դահլիճ մը կազմեց եւ Լորտ Ռասսըլ գաղթականութեան պաշտօնեայ եղաւ եւ քանի մ'ամիս ետքը կը տեսնուի զանիկա մասնաւոր պատգամաւորութեամբ մը Վիէնայի խօսակցութեան ժողովոյն (conference) մէջ :

Աս պատգամաւորութիւնը իրեն պատիւ մը չբերաւ, հոս իր ժողովը պահուելութեան համբաւին մեծ մասը կորսնցուց : Բայց առ Ռեիկեան կողման առաջնորդին անվերջալ քաջասրտութիւնը շուտ մը դարձեալ իր աղքեցութիւնը ձեռք բերաւ : Երբոր 1857ին խորհրդանոցը լուծուեցաւ, որչափ որ հակառակ կողմը զօրաւոր ալ էր նէ, քուէի մեծ առաւելութեամբ նորէն Լոնտոն քաղքին կողմանէ պատգամաւոր ընտրուեցաւ, եւ առ մեծ քաղքադէտը կրցաւ առջեւ վստահութիւնը կամաց կամաց նորէն վստարիլ : Հիմակ դարձեալ իբրեւ գլուխ ազատական կողման կեցած է, ու անհաւանական չէ որ նորոգութեան առջեւ օրինագիրը յառաջ վարողը երկրորդ օրինագիրն ալ խոթէ ու գլուխ հանէ :

Ղեռ քիչ ատեն յառաջ, երբոր Տերպիի դահլիճը ինկաւ Լորտ ճոն Ռասսըլ իբրեւ արտաքին գործոց պաշտօնեայ դահլիճ մտաւ : Հիմակ առ ծանրակշիւ ժամանակուան մէջ բոլոր Եւրոպայի աչքը առ մարդուն վրայ դարձած է, տեսնելու համար թէ իր հիմակուան դիրքին մէջ մինչեւ ինչ աստիճան ինքզինքը պարտական կը սեպէ այն խոստման, զորն որ իբրեւ առաջնորդ հակառակ կողման առած էր :

ՄԱՂԱԲ ՄՇԱԿՈՒԹԻՒՆ
Գ. ՍՈՒՍԵՐ

Յակինթ (Hyacinthus. Զի-մպէ-լ) :

Յակինթը սերմամբ բազմացնելը շատ դժուարին է, թէպէտեւ անով շատ անգամ նոր նոր տեսաներ յառաջ կու գան : Ամենէն աղէկն ան է որ սերմը գեղեցիկ պարզ կամ կէտ բարդ ծաղիկներէն ժողովուրի, եւ ան ալ աղէկ մը հասունանալէն ետքը, եւ նոյնը շարժական արկիւներու մէջ տնկուի, որուն ի մասնաւորի փափուկ հող պէտք է : Ասով սերմը աւելորդ խոնաւութենէ դիւրաւ կը պատապարուի, որն որ մասնաւոր ձագ սոխերուն տերեւները թոռմէն ետքն անհրաժեշտ հարկաւոր է : Արկղը ձմեռը ցրտէն ազատ տեղ մը կը դրուի եւ հետեւեալ տարին Ապրիլին կամ Մայիսին նորէն բայց օգ կը հանուի : Երկրորդ տարին արկեղ

մէջ ածած պղտիկ տխրերը արկղէն կը հանուին եւ ածուծու-
 րու մէջ կը տնկուին, եւ այնպէս կը դարձանուին ինչպէս
 տփի ձագերը, բայց մինչեւ որ սերմանէ յառաջ եկած տխր-
 րը ծաղկին՝ երբեմն 5—6 տարի պէտք է: Աշնան ընձանակ-
 ներու մէջ կ'առնուին, որոնց հողը փափուկ, այսինքն աւա-
 ցով խառնուած հողով պիտի լեցուին: Իսկ ընձանակներու
 մէջ տնկելու ժամանակը ճշգիւ որոշելու համար, անոնց
 շատ կամ ուշ ծելուն պէտք է նայիլ: Ըտտով ճիշտ տարու
 համար, (որուն ամէն տեսակ տփի համաձայն չեն) պէտք է
 պարզ եւ կանուխ ծաղկող բարդերն ընտրել, եւ Ապ-
 տեմբերի մէջ ընձանակի մէջ տնկել. իսկ որոնք որ աւելի
 ուշ Փետրուարի մէջ պիտի ծաղկին, Հոկտեմբերին սկիզբը
 աւելի ուշ ծաղկողը Նոյեմբերի մէջ կը տնկուին: Ընձանակ-
 ները՝ տնկուած տխրերով մէկտեղ կամ 1/2 — 1 սանաչափ
 հողի տակ կը թաղուին եւ կամ որ լաւագոյն է, որովհետեւ
 հողին տակ ամէն անգամ չեկրնար դերու ծիւրեր տեսնուիլ,
 քիչ մը ջրէն ետքը անձրեւէն ապահով օրհանուի տեղ
 մը կը դրուին, եւ շատ քիչ կը ջրուին, եւ խիստ պարզու-
 ատեն չոր ներքեատուն (մաղաղա) մը եւ կամ՝ ցրտէն ազատ
 տեղ մը կը փոխադրուին: Մինչեւ որ ծելու սկսին նէ աս
 տեղը կը կենան, ծելու սկսելէն ետքը, ապքցուած եւ արեւ
 տեսնող խցի մը պատուհանին առջեւը կը դրուին, եւ հա-
 մեմատաբար աւելի կը ջրուին: Գլխաւոր միտ դնելու բանն
 ան է որ տխրերը ծելէն եւ արմատ ձգելէն յառաջ խցի
 մէջ չջերուին, եւ բաւական արմատ ձգած ըլլալուն սովորա-
 կան նշանն ան է որ ծիւր տփին վրայէն դոնէ 1 1/2 մասնա-
 չափ բարձրացած պիտի ըլլայ: — Երբեմն յակինթին
 տնկերը շատ ցած կը մնան եւ հայել թէ երկրէն դուրս
 կ'ըլլեն՝ կը ծաղկին: Աս անյաջողութիւնը զանազան պատ-
 ճառներէն յառաջ կրնայ դալ. բայց գլխաւորն ան է որ
 ընձանակները՝ սոխը տնկուածին պէս տաք տեղ մը կը
 փոխադրուին, ուր որ հողը դիւրաւ կը ջրոնայ, եւ ստեպ
 ջրել հարկ կ'ըլլայ: Թէ որ աղէկ փոթ շտարուիք նէ, աս
 եղանակաւ ստեպ ջրելէն հողին մէջ չափէն աւելի խոնա-
 ւութիւն յառաջ կու գայ, նոր արմատները կը փափին եւ
 սոխերը կը փճանան: Հասարակօրէն խցերու մանաւանդ
 բնակուած խցերու օդը յակինթներու համար՝ որոնք բնա-
 կանապէս շատ խոնաւութիւն կ'ուզեն, շատ չոր կ'ըլլայ: Եւ
 ծաղիկներուն տասնի անկատար ծաղկին, ասոր հետեւու-
 թիւնն է: Նոյնպէս խցերու փոշիէն պահպանելն ալ շատ
 օգտակար է, անոր համար շատ անգամ թաղարներու վրայ,
 զանգակաձեւ եւ վերի կողմը ծակ ապակի մը կ'անցընեն:

Յակինթը ջրոյ մէջ ծաղկեցնելու համար պէտք է կա-
 նուխ ծաղկող տեսակներն առնուլ: Ջրոյ մէջ թէ բարդ եւ
 թէ պարզ տեսակը կ'աճին: Նոյեմբերին մէջերը տնկելու ա-
 տենն է, եւ աս ատեն տնկուած սոխը տարւան վերջերը կը
 ծաղկի: Թէ որ մինչեւ Փետրուարին կեսերը, ամէն շաբաթ
 աս եղանակաւ մէկ մէկ տփ տնկելու ըլլանք, ան ատեն բոլոր
 ձմեռ կրնանք յակինթի ծաղկի վայելել: — Աս դաւաթ-
 ները պէտք է պատուհանի առջեւը դնել: Աւելի աղէկ կ'ըլլայ
 թէ որ աս եղանակաւ տնկուած յակինթը միայն առաւօ-
 տեան արեւ տեսնէ, բայց պէտք է զգուշանալ որ տփին
 արմատներուն վրան արեւ չգարնէ, ապա թէ ոչ կրնան
 դիւրաւ փափիլ: Ասիէ զգուշանալու համար՝ դաւաթին
 բոլորտիքը թանձրաբարով (մախալայով) կը պատեն: —
 Ի սկզբան դաւաթին մէջ այնչափ ջուր կը դրուի, որ սոխը
 մինչեւ կէտը ջրոյ մէջ ըլլայ: Արմատները աճելու սկսելէն
 ետքն երթալով քիչ ջուր պիտի դրուի, այնպէս որ վերջա-

պէս ջրոյն երեսը արմատներէն միայն 1 մասնաչափ բարձր
 պիտի մնայ: Ջուրը դոնէ 5 օրը մէկ մը պիտի փոխուի:
 Ջուրը փոխելու ատեն սոխը պէտք չէ դաւաթէն դուրս հա-
 նել, որովհետեւ արմատները կրնան փրթիլ, եւ կամ
 փափիլ. այլ պէտք է սոխը քիչ մը բարձրացնել, ջուրը
 դուրս թափել, եւ անոր տեղը խցի մէջ կենալով քիչ մը
 տաքցած ջուր պէտք է լեցնել, սոն որ գետի ջուր չըլլայ նէ
 լաւագոյն կ'ըլլայ, որովհետեւ գետի ջուրը փտտեցնելու
 աւելի ենթակայ է: Հորի ջուրը թէ որ կ'ըսու եւ աղային մաս
 չունի նէ, ամենէն օգտակարն է: Չմերուան պաղ դիւրե-
 ները, պէտք է պատուհանին առջեւէն յակինթը մէկ դի-
 տանիլ, որովհետեւ ջրոյն թէթեւ սառիլը ստոյգ է սոխը
 չեկծացնէր, բայց ծաղկիլը շաբաթներով կ'աւաջոյնէ:
 Ծաղկին առջի կողմը ծաղկելու սկսելէն ետքը, դաւաթը
 թանձրաբարտէ ընդունարանին մէջէն կը հանուի, եւ խցի մէջ
 այնպիսի տեղ մը կը դրուի, ուր ոչ արեւ տեսնէ, եւ ոչ ալ
 կրակարանի մօտ ըլլալով խիստ տաքնայ: Այսպիսի տեղ մը
 մարդ կրնայ անոր ծաղկին գեղը քանի մը շաբաթ վայելել:
 Ջրոյ մէջ ծաղկեցնելը ծաղկին բնական շրջալուծն համար,
 միշտ ընձանակի մէջ ծաղկունելու պէս գեղեցիկ չըլլար: —
 Անցեալ դարուն մէջ յակինթը աս եղանակաւ ծաղկեցը-
 նելու մեծ եռանդ մը կար, եւ նոյնը ամէն տեսակ ա-
 խածաղիկներու տարածելու մեծ ճիգ մը կը ցուցնէին:

ԲՈՎԱՆԿԱՆՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒՆԵՍՏԻՑ

Տնտեսական երկրագործութեան վրայ:

Տնտեսական երկրագործութիւն (economie) ըսելով
 կ'իմացուի ան արուեստը՝ որուն վախճանն ուրիշ բան չէ բայց
 եթէ երկիրը մշակել ու ամէն տեսակ դաշտի ու պարտիզի պատու-
 ները կամ բերքերն առնուլ: Տնտեսական երկրագործութիւնը
 զահաւեալ գիտութիւններէն մէկն է. որովհետեւ ասոր պարտա-
 կան ենք մեր սննդեւան հարկաւոր եղածներն ունենալը, ու գլխա-
 ւոր եւ ստոյգ հարստութիւննիս. եւ նոյն իսկ տէրութեան վաս-
 տակն աս կողմնէ է:

Աղէկ տնտեսական երկրագործ (economie) մ'ըլլալու հա-
 մար հետեւեալներն աղէկ հասկնալու է: 1. Պէտք է հողին
 յատկութիւնը առջի նպուածքին ճանչնալ: 2. Գիտնալ թէ
 ինչպէս պէտք է երկիրը պատրաստել ու դործել որ աղէկ ու
 դեղեցիկ պտուղներ յառաջ բերէ. անտեսական երկրագործեան
 մէջ հարկաւոր կանոնները՝ ինչպէս նաեւ ժամանակը գիտնալ
 թէ երբ պէտք է երկրագործական պատրաստութիւններն
 օգտակարապէս սկսիլ. դարձեալ այլ եւ այլ դաշտային
 պտուղներուն յատկութիւնները ճանչնալ ու դատաստան ընել:
 3. Աղէկ տնտեսական երկրագործ մը պէտք է հասկնալ նաեւ
 այգիէն, մարգագետնի ու անտառաց գործողութիւններէն,
 որուն ընդարձակ գիտութիւն պէտք է: 4. Նոյնպէս անտեսա-
 կան երկրագործութեան հարկաւոր եղած կենդանեաց տեսակ-
 ներուն գործածելու եղանակը գիտնալ. որովհետեւ անոնց ամէն
 մէկ տեսակը առանձին յատկութիւն կամ որպիսութիւն ունի-
 պէտք է նաեւ աս կենդանեաց սիրական կերակուրը, ինչպէս
 աեւ անոնց զանազան հիւանդութիւնները, ու զանոնք դար-
 մանելու կերպն ու դեղերը գիտնալ: Գարձեալ պէտք է ձի
 բազմացնելու եղանակը գիտնալ. վասն զի՝ աս կենդանիները արն-
 տեսական երկրագործութեան մէջ այնպիսի ծանրակշիւ խաղեր
 ունին, որ պէտք է անոնց աղէկ ու գէշ յատկութիւնները
 վրանին տեսնուած նշաններէն ճանչնալով՝ դատաստան ընել:

Տնտեսական երկրագործութեան ամենահարկաւոր գոր-
 ծիքներն ու անօթներն են, սայլակ (chariot à ridelles), արօր
 (charrue) որով գեղացին դաշտը կ'արօրէ. ասիկա հասարակօրէն
 երկու անիւ ու մէկ առանցք ունի, որուն վրայ սայլին կազմածքը
 կը հանգչի անոր վրայ ալ քեղին (le timon), արօրի կարօցը
 (coudre), մաճը (manche) ու մաճին կոթը հաստատուած են.
 Խաղ (soc) մեծ, հասու երկաթի կտոր մըն է, սոն որ երկիրը

կը պատուէ. որքէ կորոյն, հողը տակն ու վրայ կ'ընէ: Մաճ ան մասն է, որուն վրայ արօրէ կ'որոնցը հաստատուած է ու երկաթին պատուած հողը մէկիւրի առնելու կը ծառայէ:

Լաւճ (Joug) գերանի կտոր մըն է, որն որ եղանց վըզը կը բռնէ, որ արօրը քաշեն ու դաշտն արօրեն:

Տախնը (herse) սանդղակէ գործիք մըն է, երկաթի ակուններով, գուղները (motte de terre) մանրելու համար:

Աղբիւր (moulin) ցորենը աղալու գործիք մըն է, ալիւր շինելու համար: Երեք տեսակ աղբիւր կայ, ջրաղայ (moulin à eau), հողմաղայ (moulin à vent) ու բազկաղայ (moulin à bras):

Մաշուլ (presse) գործիք մըն է, որով խաղողը կամ ուրիշ պտուղները կը ճիւղեն անոնց հիւթն առնելու համար:

Խաբիւլ (crible) մաղ մըն է, ցորենը աղտերէն զտելու համար:

Թի (pelle) կամ Բաշ (bêche; louchet) գործիք մըն է զոր պարտիզպանները ստեղծ կը գործածեն: Ասիակ ութը մաս լայն, տասուերկու մաս երկայն տափակ երկաթ մըն է, երեք սար երկայն կոթով, որն որ հողը դարձնելու կը գործածուի:

Բիւլ (houe), դարձած կամ ծուած բաճ մըն է, զոր գլխաւորաբար այգույ մէջ կը գործածեն:

Երկաթի Բիւլ (houe à deux fourchon; hoyau) երեք մինչեւ չորս մաս լայն, եօթը մինչեւ ութ մաս երկայն երկաթէ գործիք մըն է, պատարագողի ձեւով, ու չորս սար երկայն կոթով մը: Հողը տակն ու վրայ ընելու կը գործածուի:

Տրաւիւր (գետնի սանար, rateau), գլխաւորաբար պարտիզի մէջ կը գործածուի. տունկերուն բոլորաբար եղած հողերը կակղցնելու գործածուածները երկաթի ակուններով են. իսկ պարտիզի ճամբաներն ու անցքերը մաքրելու գործածուողները փայտեայ ակուններով:

Յաւալ (serpette) ցորենի մանգաղի նման պղտիկ գործիք մըն է՝ որով ուռերը ու ծառերը կը կտրեն:

Երկրի ստացուածքները կը բաժնուին 1. Հաւաքիչ-Թեւան (seigneurie) կամ Աւաւալ, որուն տակ մեծ անտեսական երկրագործութեան ստացուածք մը կը պարունակուի: Աւաւալ-Մաշուլ (ferme; métairie) պղտիկ կալուածք մըն է, որն որ դաշտեր, մարգեր, այգիներ ու անտառներ ունի: Աւաւալ-Յաւալ (fermier) հողատիրոջ որդի կը վճարէ ագարակը գործածելուն համար, ու կը պարտաւորի զհողատէրը իրեն բարի անտես ու աղիւր գերգաստանի հայր մը հիւրընկալել:

2. Աւաւալ (forêt) ասոնք ամենէն աւելի շահաբեր են. փայտի շատ քիչ ծախք կը պահանջեն, քիչ դժբախտութիւն կը կրեն ու շատ դիւրաւ ալ կը ծախուին: Փայտահատութիւնը (coupe du bois; abalage) յաջող կ'ըլլայ, երբ որ ծառերն աղէկ աճած ու խիտ են եւ դալար երեւոյթ մ'ունին: Անտառ տնկելու ու յառաջ բերելու ամենաշուտ եղանակը, աղէկ աճեցող ու արմատացած փոքրիկ ծառեր տնկելն է: Այսպիսի անտառ մը տարր տարւան մէջ գործածուելու փայտ կու տայ: Գանձուեթիւն մինչեւ երեսուն տարւան մէկտեղ աճած ծառերու խումը անտառակ կ'ըսուի. իսկ աւելի տարեւորները բուն անտառ կ'անուանուի: Բարակ ծառերէն հասարակօրէն սրթատունկերու նեցուկեր, ձողեր, տունկերը կապելու թեթեր եւ այլն, կը շինեն. իսկ մեծ ծառերը շէքերու, կտուր շինելու եւ այլերու կը գործածուին:

3. Մարգիւր (prairie): Ասոնք դաշտեր են, որոնք աւանց մշակելու ինքնաբոյս սեղ ու խոտ յառաջ կը բերեն զոր տարին մէկ կամ երկու անգամ կը հնձեն, ասոնք բաւական մարգագետիններ են: Կան նաեւ որոշ մարգագետիններ որոնց վրայ ճարակուելու խոտեր ինչպէս են առուօյտ, բուրգունգական առուօյտ եւ այլն, կը սերմանուին. ասոնք ամենալու մարգագետիններն են: Գետեղբայ, լճերու, առուներու քովերն եղող մարգերը բնական մարգագետիններէն երեքպատիկ աւելի խար (չոր խոտ) կու տան: Բարձր տեղերու մարգագետիններուն մասնաւոր Արեան մարգերու վրայ ամենալու ու սննդարար խոտեր կ'աճին իսկ եղախներու վրայ գէշեր: Մարգագետիններուն վրայ ամբողջ եղան կամ ոչխարի հօտեր կ'ընայ արածուելու հանուի: Արօր ըսելով գէշ մարգագետիններ կ'ընկալու, որն որ հասարակաց գործածութեան համար սահմանուած է: Լէճիւր (étang) ցած տեղեր ջրոյ մեծ ընդունարաններ են,

որոնք թումերով մը չըջապատուած են ջրոյն ողողէն արգելելու համար, որոնց մէջ ձկեր կը սնուցանեն ու կը բազմացնեն: Աս վախճանաւ, այսպիսի լճի մը մէջ շատ մը պղտիկ ձկեր կը գնեն: Պաղ ու վաղուհն ջրով լճերու մէջ ան ձկերը կը գնեն, որոնք նոյն ջուրը կը սիրեն:

5. Երկուր (marecage) բսելով կ'իմացուի կեցած ջրով կտոր մը երկիր, ուր ամեն տեսակ մեծ տունկեր՝ սփի (բաշու-աղաճ), եղեգ (բաշու) եւ այլն, կ'աճին: Աս եղախները կ'ընայ ջրանցներու ձեւով ջուրը նուազցնելով մշակելի ընել ու պարտէզներու կամ մարգագետիններու դարձնել:

6. Ճաւալ (garenne), որոշեալ երկրի մը մաս են, որոնց վրայ ճագարներ կը բազմացնեն. հասարակօրէն աս արգելոցները պատով մը փակուած կ'ըլլան, եւ անոր մէջ խնկունի (պղտիկ) ուր (եւսանի կէտ Օն), ծոթորին (զարի) եւ այլն, կը տնկեն, որոնցմէ որ ճագարները կը կերակրեն: Ուրիշ շատ արգելոցներ ալ կան, որոնց մէջ ճագարները կը մեծցնեն, վերջէն նոր սերնդով մեծագոյն արգելոցները լեցնելու համար:

7. Աւաւալ (pigeonnier), աշտարակաձեւ վանդակներ են, որոնց մէջ աղանիւները կը պահեն:

Մաւաւալ (parc) բսելով կ'իմացուի ընդարձակ չըջապատուած տեղ մը, ուր կը գտնուին դաշտեր, անտառներ, մարգագետիններ, պարտէզներ, տնակներ եւ այլն: Աղբերու կամ պարտելու համար ճամբաներ ու չցանուած տեղեր ալ կը գտնուին: Մակաղատեղը կարուածքի մը ամենամեծ զարդն է, եւ շատ անգամ նաեւ ամենէն շահաբեր մասը:

ՍԱՆՐԱՆՈՒՐԷ ՈՒ ԶՈՒԱՐԾԱՆԻՔ

Լեւիաթան:

Թէ որ Անգղիացւոց խօսքը ճշմարիտ է, թէ Լեւիաթան նաւուն շինուելովն ոչ միայն Անգղիայի համար նոր շահ մը, հապա նաեւ, եթէ իրը աղէկ յաջողելու ըլլայ, ընդհանուր նաւաշինութեան ու ամեն նաւագնաց աղբերու երթեւեկութեան մէջ նոր յեղափոխութիւն մը պիտ'որ մտնէ, թէ որ կ'ընենք ասիակ ճշմարիտ է, եւ իրօք ալ ամեն հաւանականութիւն կայ աս խօսքին ստուգուելուն, արժանի է որ աս հսկայական նաւուն թէմը գետնէ վար ըրած առջի ճամբորդութեանը վրայ խօսնիք: Լրօղիւրները մեղի ծանուցին թէ Լեւիաթան Սեպտեմբերի 7ին խարխիւր վերցուց եւ յաջողութեամբ մինչեւ Առլուիչ եւ անկէ ալ Արեւիտէն հասաւ, ուր որ գիշերն անցուց: Կառուն լուսինէն էր Մր. Աթրիսըն, որն որ համբաւաւոր է թէմը նաւագնացութեան մէջ, ինչու որ չկայ մէկը որ իրեն պէս աս գետին փտանգաւոր տեղերը ճանչնայ. իրեն հետ հրամանաւ տարութիւն կ'ընէր Մր. Հարիսըն, որն որ Լեւիաթանին նաւապետն էր: Ասոնց օգնական էին ուրիշ նաւապետք եւ երեք նաւապետի օգնականներ ծածկին վրայ, հրամանները ղեկավարին հաղորդելու համար (ինչու որ աս վախճանին համար արողուած ցուցակի կազմածը դեռ լինցած չէր): Մր. Աթրիսըն համար շինողը, անձամբ մեքենաներուն վրայ կը հսկէր եւ նաւուն առջեւէն ու ետեւէն չորս հասարակ շողենաւոր կապուած էին, զանիկա գետին վրայ նաւագնայի ջրոյն ուղղութեանը մէջ բռնելու համար: Գորշ մէգ մը գետը կը ծածկէր, երբ Լեւիաթանին պտուտակաւոր անիւները կամայ շարժելու սկսան ու յիշեալ չորս շողենաւորուն՝ յառաջ երթալու նշանը արուեցաւ: Գետեղբը խիտ քիչ հանդիսատես կար, ինչու որ ժողովուրդը աս նաւուն ճամբայ ելլելու լոյսը այնչափ անգամ խառնուած էր որ աս անգամ ալ մարդ չէր հաստատար թէ իրօք ճամբայ պիտ'որ ելլէ: Բայց լուծիւրը երկայն չտեւեց: Թէմըի երկրը Լանարն — Պրիտի եւ Արիտուիչի մէջ տեղը բնակող այն երկակնեցող ժողովուրդեան մէջ կայծակի շուտութեամբ Լեւիաթանին ճամբորդութեան լուրը գնաց: Բերնէ բերան աս լուրը շուտ մը տարածուեցաւ ու դեռ քառօրը մը չանցած միջոցներով հեռու տղայ մը չէր մնացած որ աս մեծ լուրը չուէ: Ամենէն յառաջ Տեփիթերտի բնակիչը աղտոտ գետեղբը թափեցան յաջող ճամբորդութիւն մարդկերու: Իսկ երբ որ նաւը Արիտուիչի առջեւէն կ'անցնէր գետեղբը բազմութիւնը հաղարար որ եղած

էր: Քիչ ժամանակուան մէջ հարիւրաւոր տեսակ տեսակ նաւեր հսկայանաւր պատեցին, որն որ անդադար ցնծութեան աղաղակներու մէջ, անկարող զինուորաց մեծ պալատին առջեւէն անցաւ: Ասկէ ետքը կու գար գետին վտանգաւոր տեղը:

Արհեստիչէն վար, ան տեղն, ուր որ գետին աջ եղբորը ճաննային անկող կողմը մը գետին մէջ կ'երկնայ ու ձախ եղբորը Պլէքթիլի երկաթուղւոյ կայարանը եւ Ղէօկրովի համբաւաւոր պանդոկը կայ, ասոնց մէջտեղը գետը սուր դարձուած մը կ'ընէ: Աս անցքը նաւին կառավարներուն շատ հոգ կը պատճառէր իսկզբանէ վեր ու անհամար գրաւ դնողներ եղան թէ նաւը աս անցքէն պիտ'որ չկրնայ յաջողութեամբ անցնիլ: Գժբախտաբար ըստ ամենայնի նոյն տեղը ան գիշերը պղտիկ նաւ մը եւ անկէ քանի մը քայլ հեռու ուրիշ անպիտան երկկայմ նաւ մը խարխիս նետած կեցած էին: Լեւիաթան ասոնց առջեւ հարկադրեցաւ կանկ առնել մինչեւ որ աս դաժնաճները մէկդի երթան: Բայց ան հոսանքին մէջ յանկարծ կանկ առնելը դիւրին բան չէր: Ետեւի շոգենաններուն երկու շուաններն ալ աս գործողութեան ատեն փրթան, եւ թէ աս ըրպէս հսկայանաւր ինք զինք ջրին հոսանքին թողուր, նաւին ետեւի կողմը դէպ ի աջ եղբոր խրելով կրնար իր երկայնութեամբը գետին լայնութիւնը գոցել: Ան ատեն տեսնուեցաւ որ աւելորդ զոռուլութիւն չէր: Լեւիաթանին շոգին պատրաստ բռնելը, եւ մի եւ նոյն ատեն երեւցաւ թէ ինչպէս իր մեքենաները եւ զեկը անանկ ճշգիւ նաւապետին հրամանին կը հնազանդին, ինչպէս ամենէն ընտիր շէնքով հասարակ շոգենաւ մը: Այնթարթի մը մէջ աճաւոր պտուտակը իր մէկալ անիւներուն հետ մէկտեղ շարժելով կամաց կամաց հսկայանաւուն ետեւի կողմը վտանգաւոր եղբորէն հեռացուց եւ հրամանատարին երկրորդ ձայնը նաւը յանկարծ կեցոց: Երջմ միջոցին մէջ երկու պղտիկ նաւերը մէկդի քաշուեցան ու յաղթ նաւը սկսաւ դարձեալ գետեղբորը կեցող հազարաւորներու ցնծութեան աղաղակին մէջ վեհաբար գետէն վար քալել: Աս դէպքը, որուն մէջ կրնար աս հսկայանաւր փճանալ ու թէմը գետին անցըր խախտնել, 13 ըրպէէն աւելի տեսեց: Պլէքթիլի վար ալ գետ կային վտանգաւոր տեղեր, աւաղակոյտ, ծանծաղ ու անկանոն հոսանքներ, սակայն աս ամէն տեղերէն ալ առանց արգելքի անցաւ Լեւիաթան: Ամէն դառնալու տեղերը զարմանալի ճշգրութեամբ իր ղեկին կը հնազանդէր եւ ամէն ծանծաղէ դիւրութեամբ կ'անցներ, ինչու որ առջեւի կողմը 22 ստնաչափ ու 3 դժաչափ ջրի մէջ կը մտնէ, ուր որ մինչեւ 24 ստնաչափ ջրի մէջ խորունկութիւն ունեցող նաւեր ալ կրնան թէմը վրայ նաւարկել: Առջևիկ առջեւ թէմը ընդարձակ լայնութիւն մը կ'առնէ: Լեւիաթան հոս հասնելէն ետեւ ալ ամէն վտանգները անցուցած էր: Կարճեալ հոս ալ գետեղբորը հետաքրքիրներով լեցուած էին ու նաւակողքէն եւ նաւարանի բակէն 10,000 գործաւոր ու նաւաղ քրանչիկ նաւը առջեւէն անցած ատեն անվերջանալի Հորթի ձայներով զանկի կ'ողջունէին, նոյնպէս անոր դիմացն յանդիպող ամէն նաւը ու շոգենաւր քովէն անցած ատեննին իրենց ուրախակցութեան աղաղակը կը լսեցնէին: Ասանկ Լեւիաթան ողջ աւողջ կրէյվէնտ հասաւ: Հոս խարխիս նետեց հանգչելու համար, որպէս զի երկրորդ օրը դէպ ի թէմըն գետաբերանը ճաբան շարունակէ: Աս հրաշակերտ նաւը թէ սր բաց ծովու վրայ ալ երես ճերմկընէ նէ, քիչ ատենուան մէջ իրեն եղբայրներ ու քոյրեր ալ կը ստանայ: Բայց իրեն եղբարը հարկաւ այն ընդհանուր մտադրութիւնը չեն կրնար գրգռել, զորն որ ինք գրգռեց: Ինք անդրանիկ գաղափարին ներկայացուցնէ:

Լեւիաթանին մէկ կաթսային պայթելուն եւ անկէ յառաջ եկած փախիս ինչպէս նաեւ ճամբորդութեան շարունակութեան վրան կը խօսին:

Գու անգամ:


Եփած սառոյց:

Քանի մը տաք երկիրներ սառոյցը շատ սիրական առարկայ եւ վաճառականութեան նիւթ եղած է: Հարուստ մարդ մը, որ Ափրիկէ կը բնակէր, ամերիկացի նաւերէն սառոյց կը նէ եւ ասուն խաւերով իր խոհարարին կը հրամայէ որ ցորէ:

կուան կերակրոյն համար պատրաստէ: Խոհարարը որովհետեւ ասանկ բան տեսած չունէր, կը մտածէր թէ ինչպէս եփէ: Արջապէս պատրաստ եւացած ջուր ունենալով ընելիքը կ'որոշէ, եւ տաք ջրոյն մէջ կը նետէ: Այսօրուան կերակրոյ առան, աղանդերը (չբեք) լմննալէն ետքը. «Հիմայ կրնաս», կ'ըսէ տերը խոհակերին «սառոյցն ալ բերել»: — Չիկայ: — Ինչ չիկայ, ինչպէս կրնայ ըլլալ: — Եփելու համար կաթսայի մէջ դրի, քիչ մը վերջը համը նայելու համար կաթսան բացած ատեն մէջը բան չկար, փախած էր: Խոհակերն աս անմտութիւնը գինոյ շէ հարուած մը գրուին ընդունելով քաւեց:

Հարուստ ժառանգութիւն մը:

Շգուտից անուամբ Գերմանացի մը, շատ մարդու պարտք ունենալով աւստրիական պատերազմական նաւու մը մէջ ծառայութեան կը մտնէ, որպէս զի պարտատեւորը թանխանակէն ազատի: Հոն քանի որ հետը առած Բուրբուրը գրպանին մէջ կը հնչէին ամէն բան աղէկ ըստ հաճոյցի կ'երթար: Բայց երբ որ անոր սպառեցան եւ նաւը Պանապոլին ճաննային կողմերն էր, եւ ինք օդոյն անպիտանութենէ տենդէն բռնուեցաւ, ոչ ոք զինքը կը մտածէր: Շգուտից տեսաւ որ մահը կը մտնէ նար, եւ ուզեց որ խաբէութեամբ մը, գոնէ կենացը վերջի ժամանակը քաղցրացնէ: Փաստափանը կանչել տուաւ եւ հետեւեալ եղանակաւ կտակ ըրաւ: «Իմ բոլոր ստացուածքս իմ գնդոյս պաշտօնակազմներուն կը թողում 15,000 Ֆիրլին զօրավարին, 10,000 գնդապետին, ամէն մէկ հարիւրապետին 5000, իր զօրաբաժնի հարիւրապետին 8000, վերին տեղակալին 4000, ստորին տեղակալին 2500, զօրաց երէցին 2000, իսկ փաստափանին 3000: Աս կտակը մինչեւ իր մահը լուծեան կ'ընայ տակ պիտի մնար: Չկայ աշխարհքիս մէջ հիւանդ մը, որ իրեն պէտ աղէկ հոգացուած ըլլայ: Գեղեցիկ անկողին, ամենափափուկ բարձեր, ամէն տեսակ փափուկութիւններ, պարզեւներ, սիրալիր խօսքեր, միթարուութիւններ բնաւ չպակսեցան: Շգուտիցին կենացը վերջի ամիսը ասանկ անցաւ: Մահուանէ ետքը, մէկը իրեն համար դամբանական գեղեցիկ ճառ խօսեցաւ, պաշտօնակալին մէկը իր գերեզմանին վրայ բանաստեղծական ծաղիկներ կը ցանէր: Արշուակեցաւ նաեւ որ գերեզմանին վրայ մարած ջահով մը եւ տակը «Միւլթեր զայն լուսնային», եւ «պախանի», խօսքերով գերեզմանաբար մը կանգնէ: Բայց զժբախտութեամբ երբոր զինուորակալը իրենց ժառանգութիւնը առնելու համար գրած էին, Աւստրիայի գետապանէն պատասխան ընդունեցան թէ, մեռնողը պարտք կը հարցնէք նէ, ունի, իսկ դրամ կը խնդրէք նէ, ամենեւին չունի:



Տ Ն Տ Ե Օ Ա Կ Ա Ն

Տնկերն աղէկ ամենցնելու եւ պտուղները շատ մեծցնելու հերպ:

Բեղզիացի արհեստաւոր պարտիզպան մը 1 1/2 կրն ծրծրմոյ թիթու 1 Լիտր ջրոյ հետ խառնելով, տնկերը աճելու սկսելէն ետքը, արեւ չեղած ատեն նոյնը երեք զանազան անգամ նոյն հեղուկով ջրելով, տնկերը խիստ կ'աճեցնէ եւ հսկայ պտուղներ յառաջ բերել կու տայ:

Խոհանոցին համեմը պահելու եղանակ:

Խոհարած եւ ծեծուած խահուէն, երկայն ատեն մնալու ըլլայ, միշտ ցնդմամբ իր համեմաւոր նիւթը կը կորսնցնէ: Աս կորստեան առջեւն առնելու համար, խահուէն կամ ծեծելէն ետեւ 50 չափ կամ լիտր խահուէի մէջ 1 1/2 չափ կամ լիտր շաքար վանի (սեպտի շեքէ) դնելու է: Աս շաքարն անմիջապէս խահուէին համեմաւոր նիւթը (Aroma) իրեն կը քաշէ: Քանի մը վաճառականներ, աղէկ խահուէ ծախող ըլլալու անունն աս զիւսին պարտական են:

Ե Խ Ր Ռ Պ Ա



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 23.

1859

Բ. ՀԱՏՈՐ



Յ Ա Ի Ո Յ Խ Ղ Ի Կ Ը
Կ Ա Մ
Գ Ի Պ Ո Ւ Բ Կ

ստուծոյ փառք, գոչեց Պէր-
դային հայրը եւ Աստուծոյ
շնորհակալ կ'ըլլար: «Ուրեմն
իմ սիրելի Պէտադաս եւ Գունոս,
այրող ամրոցին փլատակներուն
տակը չմնացին»:

«Չէ, սիրելի տէր, կրկնեց
Քուրդ արտասուօք «անոնք բոցի ճարակ չեղան. բայց
թէ անկէ ետքն ինչ եղան, չեմ գիտեր: Կը յուսանք
որ աղէկ վիճակի մէջ ըլլան, որովհետեւ Աստուծոյ
ամէն բան կարելի է»:

«Մենք տղոց պոռալովը մատնուեցանք, եւ թըլչ-
նամին զմեզ փնտուելու սկսաւ: Խոհեմ մատուանա-
պետին խորհրդովը մենք անոնցմէ բաժնուեցանք, մէկն
աս, մէկալն ան կողմը»:

«Ես Պէրդային բերանը՝ որ կու լար խցեցի,
որպէս զի առանց իմացուելու հեռանանք: Երթալով
անտառի մէջերը կը թափանցէի, եւ խեղճին ձեռ-
քերն ու ոտքերը եւ նոյն իսկ երեսը՝ իմ մեծ ցաւովս
փուշերէն կը վիրաւորէին: Երբոր կը տեսնէի որ
աղջիկն աս անհանգիստ դրից մէջ կը դողդղար սիրտս
կ'արիւնէր, որովհետեւ խեղճը կտաւէ բարակ գիշե-
րուան զգեստ մ'ունէր, եւ գիշերն ալ կ'ծու պաղ
էր: Կը ջանայի որ կրծոցս վրայ բռնելով եւ իմ վե-
րարկուաւս ծածկելով պատսպարեմ: Քիչ մը ետքը
խեղճը բազկացս մէջ քնանալու սկսաւ, ասոր վրան
ուրախացայ»:

«Ղուտուան լոյսը դեռ չծագած, ես արդէն
ամրոցէն քանի մը մղոն հեռացած էի: Ածխագործի
մը կնիկը՝ որովհետեւ աս աղջկան հասակովն ու մեծու-
թեամբ աղջիկ մ'ունէր, անոր զգեստէն կոկիկ զգեստ
մը տուաւ եւ Պէրդային հագցուցի: Ես ալ իմ նշա-
նազգեստս ածխալաճառին հետ փոխեցի եւ ասոր

փոխարէն քսակիս մէջ որչափ որ ստակ ունէի ամէն
ալ ածխագործին ձեռքը լեցուցի: Աս ընեղէս ետքը
եւ ածխագործ մը կը համարուէի, իսկ Պէրդա իմ
զաւակս կը կարծուէր: Ասով ճանչցուելէն ապահով
եղայ»:

Գէպ ի Գիպուրկ ճամբայ ելայ, որովհետեւ
Գիպուրկին որսորդը իմ ազգականս էր, եւ ես անոր
քովն ապահով տեղ մը գտնելու յոյս ունէի: Շատ
տաժանելի աշխատութեամբ հոն հասայ, եւ երբոր
անոր ով ըլլալս իմացուցի, զիս մեծ սիրով ընդու-
նեցաւ: Անի զիս իմն համարուած աղջկով մէկտեղ
եղայր Գլաւսին տարաւ, որուն վրայ՝ առջի տեսնուե-
լուս մեծ վստահութիւն ունեցայ: Աս երկու բարի
մարդիկներուն իմ գաղտնիքս վստահելու չբաշուե-
ցայ, եւ նոյն գաղտնիքը մինչեւ աս օրս անոնց ծոցին
մէջ մնաց: Եղբայր Գլաւս ինծի խորհուրդ տուաւ
որ դեռ քիչ մ'ալ ազգականիս քով իբր ածխա-
գործ կենամ, եւ աս ծպտեալ խաթունիկն իբր իմ
զաւակս ձեւացընեմ: Ես ան խոհեմ մարդուն խոր-
հրդոցն անսացի, եւ ոչ որ վրաս կասկած մը կ'ունե-
նար, նոյն իսկ Գիպուրկին դքսական ընտանիքը բան
մը չկուահեց: Ես որովհետեւ գիտէի թէ Գիպուրկ
ձեր սրտակից բարեկամն էր, կ'ուզէի աս գաղտնիքն
անոր մերկանալ, բայց եղբայր Գլաւս ու իմ ազգա-
կանս իմ խորհուրդս փոխեցին: Խաթունիկը, կ'ըսէին,
ամէն վտանգէ ազատ կ'ըլլայ, թէ որ բոլորովին ծա-
ծուկ պահուի, եւ մեր գաղտնիքը որչափ որ քիչ մարդ
գիտնայ, այնչափ ալ ապահով կը մնայ: Ես ածխագոր-
ծի զգեստովս ու անուամբս, ազգականիս քով տարի
մը կեցայ, եւ հոն իմ զաւակովս շատ աղէկ ընդու-
նելութիւն գտայ: Պէրդա խաթունիկն՝ որովհետեւ
դեռ շատ պզտիկ էր, քիչ ատենուան մէջ ծնողքը,
եղբայրը, տունը եւ ամէն առջի յարաբերութիւնները
մոռցաւ: Եւ առջի օրն անմիջապէս «Մարիամ», ա-
նունն ընդունելով իր բուն անունն ալ մոռցաւ: Ինք
զիս հայր կ'անուանէր, եւ աս անունը ինծի շատ
քաղցր էր: Իմ ազգականիս կնոջը քոյրը քովն էր
եւ աս աղջիկը առաքինի անձ մըն էր եւ Վատարինէ
կը կոչուէր, եւ անային բաները բոլոր ինք կը հոգար:
Վատարինէ Մարեմայ վրայ մեծ սէր ունեցաւ եւ ա-
նոր մայրութիւն կ'ընէր, այնպէս որ Մարիամ զինքը

միայն մայր անուամբ կը կոչէր: Եւ իրօք ալ Մարիամին կրթութիւնը հոգալովն աս անուան արժանի եղաւ:»

«Տասնուութը ամիս Ս. Վալենդին բնակելէս ետքը դժբախտութեամբ իմ ազգականս կորսընցուցի: Եօթանասունուհինգ տարեկան մեռաւ, որուն վրայ ամէնքն ալ եւ նոյն իսկ Գիպուրկին ընտանիքը կը ցաւէին: Անոր մահունէ ետքն անմիջապէս ես անոր տեղն անցայ, եւ ետքէն իմացայ որ ես աս պաշտօնս հանգուցելոյն պարտական եմ եղեր: Ազնուական ծերն, իմանալով որ վախճանը մօտեցած էր, իր տեղը զիս դքսոյն յանձնելու է, եւ ասով իր մեռնելէն անմիջապէս ետքն ես իր պաշտօնն առի: Բայց իմ առջեւ ասոր վրայ բան մը չէր խօսած: Ես աս պաշտօնը հանգարտ խղճով վրաս առի, որովհետեւ ինչպէս գիտէք, անտառային գործքերէն քիչ մը կը հասկընամ: Բարի կատարինան քովս պահեցի, եւ հաստատուն միտքս դրի որ չիկարգուիմ, որպէս զի իմ հոգացողութեանս նպատակը միայն Մարիամ ըլլայ: Ինք ամենայն բարի կրթութեամբ զարգացաւ ու աճեցաւ, եւ ասոր ի մասնաւորի գործակից եղաւ նաեւ եղբայր Գլաւս: Մեր բոլոր ուրախութիւնն ինքն էր: Եւ կը ցաւիմ որ բարի կատարինա աս ուրախալի գէպքին չհասաւ: Բայց ան ազնուական հոգին իր սրտի ջարութեանը վարձքը, խաղաղութեան երկրի վրայ ստացած է:»

«Ինչ որ իմ զաւկիս ըրաւ, Աստուած իրեն հարիւրապատիկ հատուցանէ, կ'ըսէր Պէրդային հայրը, «քեզի ալ, սիրելի Քուրդ, քեզի, եղբայր Գլաւսին եւ իմ որբ մնացած աղջկանս ամէն բարիք ընողնեւրուն վարձքը պիտի չլաւսի: Սիրելի Քուրդ եկուր բազկացս մէջ, եկուր որ զքեզ գրկեմ, եւ այսուհետեւ զիս քու բարեկամը եւ եղբայրդ, չէ թէ տերիդ անուանէ: Որովհետեւ քսան տարիէ ի վեր իմ դըստերս հայրութիւն ըրիր, եւ զանի քու կրթութեամբը հրեշտակ մ'ըրիր: Քեզմէ աւելի ո՞վ արժանի է «եղբայր, եւ բարեկամ», անուան:» Աս խօսքերով Քուրդը գրկեց եւ աչքէն շնորհակալութեան արցունքներ կ'իջնային: Քուրդ ալ, զինքը դըստի մը բազկաց մէջ զգալով, լալ չէր կրնար բռնել. բայց տիրոջը դրած պայմանը յանձն չառաւ, այլ միշտ տիրոջը հետ իբր ծառայ կը վարուէր: Եւ տէրն ալ թոյլ կու տար:

Պէրդա ալ կ'աղաչէր հօրը, որ թոյլ տայ՝ իր կեանքը փրկողին ասկէ ետքն ալ «հայր», կանչելու, եւ անոր արգիլէ որ իրեն «խաթունիկ», չկանչէ այլ զինքը կամ Մարիամ եւ կամ Պէրդա անուանէ: Եւ որովհետեւ աղաչանքն ընդունուեցաւ, Պէրդա ուրախութենէն գոչեց. «Ո՛հ, ինչ երջանիկ եմ հիմա, երկու բարի եւ սիրելի հայրեր ունիմ:»

Երբքն ալ իրենք զիրենք ուրախութեան տունն, եւ հիւանդ ու դժբախտ ծերունին աս վայրկենիս մէջ իր բոլոր ցաւերը մոռցած էր, ոչ ինք եւ ոչ մէկալ ները կը յիշէին թէ աքսորեալ կամ դատա-

պարտեալ մըն էր: Սիրտը ուրախութեամբ, եւ աս Աստուած շնորհակալութեան զգածմամբ լեցուն էր:

«Իայց սիրելի տէր, կ'աղաչէր Քուրդ, «քիչ մը կերակուր կերէք, քիչ մը բան խմեցէք որ զօրանայք, ապա թէ ոչ տկար կը մնաք:»

«Չէ սիրելի Քուրդ, արդէն զիս բաւական զօրացած կը զգամ», կ'ըսէր ծերունին: «Ուրախութիւնը զիս զօրացուց: Եւ արդէն այնչափ վրայ եկած եմ որ ձեր երկուքին օգնութեամբը կամաց կամաց վարձեր խաղաղ բնակութիւնը կրնամ իջնալ: Բայց մեծազօր Տէր, ինչ կ'ըսեմ, ես բոլորովին մոռցայ որ դատապարտեալ մըն եմ:» Ասոր վրայ թախծութեան արտասուք մ'աչքէն վաղեց, որ ուրախութեան արցունքները խղզեց:

Քուրդ ու Պէրդա կը ջանային որ զինքն հանդարտեցնեն, եւ Քուրդ անոր իմացուց որ Ս. Վալենդինի մատրան տակի կամարին մէջ զանի պահելու յատակագիծը շինած են, եւ աս բանս մինչեւ որ Աստուած նոր օգնութիւն մը խաւրէ կրնան շարունակել: Այնչափ աղաչեցին, որ ծերունին անոնց աղաչանացը զիջանելով, մէկտեղ վարի դաշան իջաւ:

Գ Լ Ո Ւ Խ Ի

Վարդանի դուքսը զիջանալով

Վարդանի դուքսը հիմայ Ս. Վալենդինի մատրան ստորերկրեայ կամարներուն տակը կը բնակէր, եւ ամենեւին ասոր վրայ կասկած ունեցող մը չէկար: Քուրդ ու Պէրդա նոյն տեղը քիչ ատենուան մէջ մաքուր բնակարանի մը դարձուցած էին: Օրուան մէջ երբեմն Քուրդ, երբեմն Պէրդա եւ երբեմն բարեպաշտ եղբայր Գլաւսն անոր քովն էին, եւ այսպէս օրուան երկայնութիւնը զգալի չէին ըներ: Գիշեր ատեն երեքը մէկտեղ հոն կ'երթային եւ շատ անգամ մինչեւ կէս գիշեր քովը կը մնային: Զանի այնպէս կը խնամէին որ քիչ ատենուան մէջ մարմնոյն զօրութիւնը վրան եկաւ: Քուրդ ու Պէրդան քանի՜ կը տեսնէին որ դքսին այտերը իր բնական կարմրութիւնը կը ստանային, ճակատը կը զուարթանար եւ աչքերը կը փայլէին, ուրախութիւնն անեղը կ'ըլլար, եւ շատ անգամ աչքերնին ուրախութեան արտասուք կը լեցուէին: Գուքսն ալ իր վիճակին լաւագունանալը ներքին շնորհակալութեամբը կը ճանչնար եւ ամէն օր աղօթքով Աստուծոյ շնորհակալ կ'ըլլար:

Գուքսը, որովհետեւ առջի գիշերն ըրած ճամբորդութենէն յոգնած էր, եւ պէտք էր որ հանգչէր, անոր համար երկրորդ գիշեր իր պատմութիւնը պատմեց. բայց աս պատմութեան եղբայր Գլաւս չըրցաւ ներկայ գտնուիլ, որովհետեւ նոյն գիշեր քովը ուխտաւոր մը կար:

«Ի՞նչ եւ ես աքսորեալ եւ դատապարտեալ մըն եմ», այսպէս սխաւ դուքսն իր պատմութիւնը «բայց թէ որ սիրելի Պէրդաս ու Գուքսն ալ քովս ըլլային, կամ գոնէ անոնց վիճակը գիտնայի, աւելի երջանիկ կ'ըլլայի: Բայց Աստուծոյ աստ եւ այժմ ինձի շնորհածովն ալ գոհ եմ, որուն արդէն յոյս չունիմ:»

“Իսկ սիրելի Քուրդ երեկ իրիկուն զարհուրելի բաներ պատմեցիր զորոնք ես չէի գիտեր, գիտցածս միայն այսչափ էր որ ամրոցս աճիւն դարձած է: Ես միշտ անանկ կը համարէի եւ ամենեւին չէի տարակուսեր որ ամուսինս ու զաւակներս ամրոցին վրատակներուն տակը մնացած, եւ իմ հաւատարիմ ծառաներս սպաննուած են: Բայց հիմայ՝ իմ սիրելիներս երբեմն նորէն տեսնելու յուսոյն կայծը սրտիս մէջ վառեցաւ: Բայց Աստուծոյ կամքն ըլլայ”:

“Ֆեֆի դատաւորներն ինծի եւ իմ ընտանեացս հետ շատ անգամ թեմաք վարուեցան, եւ ես ալ, սիրելի Քուրդ քու կարծիքէդ եմ որ անոնք վատ մարդիկներ ըլլալով, ասպետ անուան արժանի չեն: Ինչ որ ամրոցս կործանելու ատեննին գրեղ զարմացուցած է նէ, անոր վրայ կրնամ քեզի քանի մը մեկնութիւններ ալ տալ: Զարմացած էիր թէ ինչպէս ամրոցին գաւիթն յանկարծ թշնամեաց բազմութեամբ լեցուեցաւ, եւ կարծես թէ գետնէն ելած են կ'ըսէիր: Իրօք ալ համարածիդ պէս է: Ամրոցիս մէջ պզտիկ բնակարան մը կար, որուն գետնին վրայ աննշմարելի դուռ մը կար, որ հողով ծածկուած ըլլալով մարդ չէր կրնար կռահել: Աս դռնէն քարէ սանդղէն վար կամարի մը տակ կ'ինջնուէր եւ աս կամարէ անցքը անտառի մը մէջ կը հանէր, որուն ժայռուտ ծայրը մացառներով ծածկուած էր: Աս ծամբան, փախչելու համար ձեր բռնած ծամբէն շատ հեռու է: Առջի ծամբան Ֆեֆի դատաւորաց՝ իրենց վախճանին հասնելու համար աւելի օգտակար էր քան թէ վերջինը: Աս ծամբան միայն մէկ ծառայիս ծանօթ էր, որ ի սկզբան հաւատարիմ ըլլալով, վտահալութեան արժանի եղած էր, եւ ետքէն անհաւատարմութեամբ իմ քովէս ելած էր: Աս ծամբան մատնողն, եւ ուխտաւոր ձեւացողը, միայն աս չուտ մարդը կրնայ եղած ըլլալ, որուն ես անհամար բարութիւն ըրած եմ, եւ ինծի հետ ասանկ անպիտան վարուած է”:

“Արեւմն աս անպիտան մատնիչը Գաղմիւրն էր, գոչեց Քուրդ զարհուրանօք: “Ինչպէս եղաւ որ զինքը չիճանչցայ: Ինծի անանկ կու գար որ ուխտաւորին ձայնը ինծի ծանօթ ըլլայ: Ախ, եթէ որ ան չարագործը ի սկզբան ձանչցած ըլլայի նէ, շուտով բանը կը լինցընէ”:

“Իմ ամրոցս խաբէութեամբ առնուած եւ կրակի տրուած ատենը ես ապահով տեղ էի, յառաջ կը տանէր դուքսը “Թէ ինչպէս եւ ուր ապահովցած էի, եւ թէ ինչպէս եղաւ որ դուք զիս Գիպուրդի վրատակներու մէջ գտաք, աս ամէն բան ձեզի համար գաղտնիք մըն է, եւ աս գաղտնիքը հիմայ ձեր վրայէն կ'ուզեմ բառնալ”:

“Աս իմ հայրենի երկրէս փախած ատենս անմիջապէս խիտ անտառներու եւ անծանօթ ծամբաներու զարկի: Շատ անգամ հարկ կ'ըլլար որ ձիէն վար իջնալով, սրովս ինծի ծամբայ բանայի: Աստուծոյ շնորհակալութիւնս ան էր որ օդը պայծառ էր,

ապա թէ ոչ ձիովս մէկտեղ անգնող մը մէջ կ'իսնայի եւ մահս անհրաժեշտ էր”:

“Արկայն ատեն ասդին անդին թափառելէն ետքը, վերջապէս անտառէն դուրս ելայ. ծամբաս գեղեցիկ եւ մեծ դաշտ մը կը հանէր: Հոն իմացայ որ գլխաւոր ծամբէն քանի մը հարիւր քայլ հեռու եմ: Երբ հետեւ աս դրից մէջ ապահով չէի, մտածեցի որ նորէն անտառային ծամբայ մը բռնեմ: Բայց նոյն ատենս՝ դէպ ի ինծի մտեցող ձիերու ոտնաձայն կը լսէի: Չիս կեցուցի եւ չորս կողմն նայելով, հեռուէն քանի մը ասպետներ տեսայ: Իրենք ալ զիս տեսած պիտի ըլլան, որովհետեւ յանկարծ գլխաւոր ծամբան թող տալով, շիտակ վրաս վազելու սկսան”:

“Տէր Աստուած, բանս բուսաւ կ'ըսէի, ձին դարձուցի մտրակը զարկի, եւ ամենայն արագութեամբ մի եւ նոյն ծամբով նորէն անտառ մտայ: Ասպետներն ետեւէս կը վազէին եւ կորուստս անհրաժեշտ կը համարէի: Աւերջապէս խիտ անտառը զիս ծածկեց, եւ ասպետները զիս կորսնցուցին: Ի սկզբան միտքս դրած էի որ ասպետական դիրքս վար չթողում եւ զիս արեանս մինչեւ վերջի կաթիլը պաշտպանեմ: Բայց ամուսինս ու տղաքս միտքս կու դային, եւ ամօթալի բանտարկելութիւն եւ չարագոյն եւս գլխատութիւն մը միտքս կու գար: Անոր համար որոշեցի որ խիտ անտառի մէջ ոտօք յառաջ երթամ եւ ձին ազատ թողում: Աճապարեցի վար իջայ, ձին հրեցի որ հապճեպով քովէս փախաւ, եւ ես անտառին խտագոյն կողմը զարկի: Ասպետները զիս ձիուն հետ կարծելով սկսան ձին հալածել, եւ ասի ինծի բարեբախտութիւն մըն էր: Աս վայրկենիս մէջ մէկհատիկ բաղձանքս ան էր, որ ասպետները երկայն ատեն իմ երիվարիս չկրնային հասնիլ: Բաղձանքս կ'երեւայ որ եղաւ, որովհետեւ ձիու ոտնաձայնը դադարեցաւ: Ես միշտ ալ զարնելով, երթալով անտառի մէջ խորունկ կը թափանցէի, եւ սրովս ծամբայ բանալը կը շարունակէի: Աւր որ ոտքի ծամբայ մը կը տեսնէի, անկէ կը փախչէի, որովհետեւ ամենեւին տեղ մը ապահով չէի, ինչու որ շատ հաւանական էր որ անոնք ամէն ծամբով ետեւէս իյնային: Աս տեղն որովհետեւ ինծի անծանօթ էր, չէի գիտեր որ ինչ ուղղութիւն պէտք եմ բռնել: Որչափ որ անտառի մէջ կը թափանցէի, այնչափ ալ մթութիւնը կը կոխէր, որովհետեւ անտառի մէջ գտնուած գրեթէ հարիւր տարւան կաղնիները, իրենց տարածեալ ձիւղերով աստեղազարդ երկինքը կը խափանէին: Քանի մը տեղ ալ քովէս անցնող վայրի անասուններէն ալ սարսափեցայ: Խիտ մացառներու մէջ մեծ աշխատութեամբ կը մտնէի, եւ ծանր հագուստս ալ ինծի շատ արգելք կ'ըլլար: Աւերջապէս առտուան լոյսը ծագելու չսկսած, ես արդէն քանի մը մղոն յառաջացած էի: Արեգակը ծագելով, իր բարերար ծառագայթներով խիտ անտառէն ներս թափանցած ատենը, վրաս մեծ ուրախութեւն մ'եկաւ, ծուր գրի

եւ կ'աղօթէի: Աղօթից մէջ մեծ միտթարութիւն գտայ, եւ նորէն ճամբաս յառաջ տանելու սկսայ: Ինծի կ'երեւար որ երթալով անտառին աւելի ներսերը կը թափանցէի, եւ չորս կողմն վրաս զարհուրանք կը բերէին: Յոգնութիւնս, քաղցս ու ծարաւս, նոր ու զարհուրելի դժբախտութիւն մը միտքս կը բերէին, որ էր նոյն վայրենի անտառին մէջ եւ այնպիսի եղանակի տակ, քաղցէն ու ծարաւէն ինչալ ու մեռնիլ: Զորութիւնս լքանելու սկսաւ, քունս վրաս կը տիրէր, բայց գիտէի ալ որ մէյ մը քնանալու սկսէի, ալ պիտի չարթննայի: Մէյ մ'ալ անտառային բլրակի մը հասայ, մեծ աշխատութեամբ վրան ելայ: Արտաքոյ կարգի յոգնած էի եւ գետինը ինկայ, եւ անշուշտ յաւիտենական քունը զիս պիտի գրկէր, բայց յանկարծ տաւիղի (սանդուխտ) անուշ ձայն մը լսեցի: Եւ գործւոյն ձայնը շատ սիրուն պարական ձայնի մը հետ կը խառնուէր:

“Տէր Աստուած, աս ի՞նչ է կ'ըսէի: Արդեօք դուն երկինքէն ինծի հրեշտակ մը կը խաւրես որ զիս մերձաւոր մահուրնէ փրկէ: Աս ըսելով ամէն ճիգն ըրի եւ նորէն ոտք ելայ, եւ վրաս նորէն ոյժ եկաւ եւ ընդարմացած անդամներս զօրացան: Սկսայ դէպ ի ան սիրուն ձայնին ուղղութիւնը վաղել: Եւ քիչ մ'ալ յառաջ երթալով ժայռի մը խոռոչն հասայ, ուր ան երկնային երաժիշտը նստած էր, մտածեցէք մէյ մը ուրախութեանս մեծութիւնը: Աս երաժիշտը շուրջ քառասուն տարեկան շնորհալի մարդ մըն էր: Իր երկայն ու գորշ մազերը, ուսերուն վրայ ինկած էին: Անպարանքը գունատած էր, եւ մեծ ցաւերու հետքերն անոր վրայ դրոշմուած էին: Զիս յանկարծ տեսած ատենը արցունք մը աչացը մէջ կը փայլէր, եւ նոյն վայրկենին մէջ զարհուրեցաւ, տաւիղը գետինը գրաւ եւ դիմացս ելաւ:”

“Տէր ասպետ, աս անմարդի տեղն ի՞նչ գործք ունիք, կ'ըսէր եւ զարմացած աչօք զիս կը դիտէր: Անշուշտ ճամբանիդ մոլորած էք, եւ աս զարհուրելի անտառէն դուրս ելել կ'ուզէք: Արովհետեւ չորս տարի է որ աս անտառին մէջ դեռ մարդ տեսած չեմ:”


“Աս մոլորեալ եւ նաեւ դժբախտ մէկն եմ, եւ ձեր հիւրընկալութիւնը կը խնդրեմ, էր իմ պատասխանս: Գուք աս զարհուրելի անտառին մէջ, ուր մահս անհրաժեշտ էր, իբր հրեշտակ մը երեւցաք:”

“Շատ ուրախ եմ, պատասխանեց միայնակեացը, “որ Աստուած զիս իբր գործի մը ձեռք առեր է, աս առանձնութեան մէջ մէկ դժբախտ եղբօրս կենքը փրկելու համար: Բարով եկաք, իմ հանգարտիկ այրս մտէք:”

“Այսպէս ըսաւ միայնակեացը եւ զիս իր հանգարտիկ բնակարանը տարաւ: Աս այրը նեղ եւ երկայն եւ համեստ բնակարանի մը դարձուած էր: Այլը դուռ մ'ունէր, որ կը գոցուէր, եւ դրան քովն ալ պղտիկ պատուհան մը կար, որ դուռը գոցուած ատեն այլը կը լուսաւորէր: Այրին ներսի կողմերն էր միայնակեցին անկողնը, որուն բոլոր հովիտները

չորցուած մամուռէ կը բաղկանար: Այնչափ ընդարձակ էր որ իրեն ալ, ինծի ալ կը բաւէր: Եւ ինք մեծ ուրախութեամբ զիս մասնակից ըրաւ: Իմ առջեւ չորցած անտառի պտուղներ գրաւ, որոնցմէ մեծ պաշար մը պատրաստած էր, եւ իրեն բոլոր սնունդն ասոնք էին: Այրէն դուրս ածապարեց եւ փայտէ ամանով մերձաւոր առուակէ յստակ ջուր մը բերաւ: Աս վերջինը, որովհետեւ ծարաւէս նուաղելու սկսած էի, շատ յարգի եղաւ: Կենացս մէջ յստակ ջուրի մը բարերարութիւնը բնաւ անանկ դպացած չէի, ինչպէս նոյն ատենը: Պտուղներէն ալ կերայ, բայց շատ քիչ, որովհետեւ քունս վրաս անանկ տիրած էր, որ ալ չէի կրնար կենալ: Կակուղ մամուռին վրայ նետուեցայ, եւ անմիջապէս քուն մտայ:”

Պիպիւր շարունակութիւն:



Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Օրվանի դրուհին

“Աստուած ինչպէս գ'թած է, կը գրէր դրուհին իր մօրը: “Չէր սիրտը իմ որտիս հետ իրեն շնորհակալութիւն մատուցանելու համար միացած, եւ իմ երջանկութեանս բոլոր տարածութիւնը աղէկ իմացած է: Չէր դուտորը երջանիկ մայր մըն է, եւ աս երջանկութեան մեծութիւնը զգալու համար սիրտը գրեթէ շատ տկար է: Իմ առջեւ նոր աշխարհք մը բացուեցաւ, եւ հիմակ սեփական զաւակ չունիմ սիրելու, եւ աս տղան ապագան մտածելով, ժողովրդեան մը յոյսերը աչացս առջեւը կը շարունակէ: Պարտքս մեծ եւ գեղեցիկ է, եւ ասոր համար ինծի հարկաւոր եղած լցան ու իմաստութիւնը Աստուած վրայէս անպակաս ընէ:”

Հեղինակը հոս հետեւեալ եղանակաւ յառաջ կը տանի:

“Իր երկրին պարծանացը մասնաւոր եղանակաւ մը մասնակից ըլլալու ջանքը, իր անձնական երջանկութիւնը, նոյն պարծանքը կ'աւելցնէր: Քաղաքական դէպքերուն ընթացքը, նոյն ատենուան մասնազգութեան շարժումը, ամէն ալ մեծ զբաղմանց մէջ էին: Գրուհին թագաժառանգին հետ մէկ եղած տաղանդ եւ հանձար ունեցողները կը յարգէր, եւ ասով հիմակուրէն կը սիւնէր իր որդւոյն ան ասպարէզը պատրաստելու, որուն մէջ երբեմն դաբնիներով պակաս տեսնելու կը յուսար:”


“Գրուհին, որպիսի եւ իցէ ուրիշ մ'աւելի ի վիճակի էր թագաւորական ընտանեաց կողմնակցութիւնը բազմազնելու: Բայց թագաւորին կամքը, որուն սիրոյ սքանչելի հպատակութիւն մ'ունէր, իրեն կը պատուիրէր որ աս կողմնակցութեանց հետ գործութեան մէջ չիմանէ:”

Այն յոյսն յառաջ իր ժամանակն ըստ մասին թագուհւոյն սենեկին մէջ կ'անցընէր, ուր իշխանութիւններէն ամէն մէկն իր գործերը սեղանն ունէր: Թագուհին ընտանեաց մէջ լրագիրները կարգաւոր համար զինքը կը կանչէր: Գրուհին իրիկունը նորէն թագուհւոյն քով կ'երթար, իսկ թագուհւոյն հեռանալէն ետքը, ինքն ալ իր խոյրը կը քաշուէր եւ կը փեփսիս հետ իրիկունն ընթերցուածով կ'անցընէր: Քաջուած ապրիլը շատ կը սիրէր, եւ տղայական զբօսանաց կամ մարդկան ներկայանալու բնաւ հակում

չունէր: Արհեստէ հասկնալն ու արհեստի ճաշակը ար-
քունեաց հանդէսներուն շքեղութիւն մը կու տայ: Երբեմն
քաղքին երեւելի երաժիշտները Գիւրիլի կը կանչուէին, որ
երաժշտական գեղեցիկ կտորներ նուագեն, թագա-
ւորն ալ՝ իր աղայութիւնը յիշեցնող երգերը, որոնք որ
գեւ յիշատակին մէջ մնացած էին, մեծ հաճութեամբ
մէկտեղ կ'երգէր: Երբեմն ալ Օրլէանի դուքսը՝ նոյն ա-
տենն արդէն մոռցուած՝ երգի կտորներուն յառաջուն
փառաւորութիւնը վերստին կը նորոգէր: Դքսուհին այս-
պիսի հանդէսներու ատեն ան զուարճութիւնը չէր զգար
ինչ որ սովորաբար իրեն հասակակից եղբայրները կը զգային:
— Օր մը՝ դիմակաւոր կազաւէն ետքը իր բարեկամ
խաթունին մէկը կ'անչել տուաւ ու կ'աղաչէր որ անկեղծու-
թեամբ ըսէ թէ այսպիսի թեթեւամիտ եւ նոյն իսկ վնա-
սակար զուարճութիւններով զբօսնուլը անպատշաճ բան
չէ մի:

Աս տեսակ վտար դքսուհւոյն սրտին վրայ արմատա-
ցած էր: Ինչ իր ներքնոյն վրայ մեծ խղճմտութեամբ
կը հսկէր, եւ նոյն իսկ այնպիսի ատեններ ալ՝ երբ որ այլա-
յլու գէպքեր պատահած կ'ըլլային,:

Աս ամէն պարագայից վրայ, ուրիշ գէպքեր ալ
կրնայինք աւելցնել թէ որ աս հասածնիս շատ երկընցնե-
լու միտք ունենայինք: Դքսուհւոյն՝ Փարիզի դքսոյն, մլրը-
տութեանը ատեն խօսածը շատ սրտաշարժ է: «Չեմ գի-
տեր, կ'ըսէ որ արդեօք կը խաբուիմ, ներկայ եղբայրներուն
ամենուն վրայ տղուն լուսութեանը բաղձանք ցուցնելու
փափուկ բացատրութիւններ կը համարէի որ կը տեսնեմ:
Չէ, կարծեմ թէ տեսածս մայրական ունայնասիրութենէ
յառաջ եկած բան մը չէր, այլ իրական էր,»:



Ծ Ա Ղ Վ Ի Մ Շ Ա Մ Ո Ր Ք Բ Ի Ն

Գ. Ս Ո Ւ Ե Ր

Յակինթ (Hyacinthus. Զէ-ճպի-լ):

Յակինթը մամուռի (Եստուս) մէջ մշակելու եղանակն
հետեւեալն է: Սեպտեմբերի կամ Հոկտեմբերի մէջ, 6—7
մատնաչափ բարձրութեամբ ընձանակները մամուռով պէտք
է լեցնել եւ ճնշել: Սոխն ասոնց մէջ անասիկ պէտք է տնկել
որ սոխին վրան 1—2 մատնաչափ մամուռով ծածկուած
ըլլայ: Մամուռը ի սկզբան խոնաւ պիտի ըլլայ, եւ եթէ
որ խոնաւ չէ նէ անձրեւի կամ գետի ջրով պէտք է թրը-
ջել: Աս եղանակաւ սոխերը անկեղէն ետքը ընձանակները
պէտք է խցի մէջ կամ լաւագոյն բոկը համար ներքնա-
տուն տանիլ իրարու քով շարել եւ վրանին մէկ ոսնա-
չափ բարձրութեամբ դարձեալ մամուռ տարածել: Երբ որ
սոխերը Գեկա. կամ Յունուարի մէջ ծլելու կը սկսին,
ընձանակները պէտք է խցի մէջ բերել եւ ամէն մէկուն
մէջ մէկ մէկ գաւազան տնկել, որպէս զի անով տնկերը
կապուին:

Աս եղանակաւ դարմանուած սոխերը, հետեւեալ
տարին կամ բնաւ չեն ծաղկիր եւ կամ անպիտան կը
ծաղկին, բայց հետեւեալ տարին բայց տեղ անկուելու
ըլլան նորէն ուժ կ'առնուն եւ երկրորդ տարին նորէն
գեղեցիկ կը ծաղկին:

Մեղեփիկագոյն Յ. (H. amethystinus). Աս տե-
սակն ալ մասնաւոր յիշատակելու արժանի է, որ Սպա-
նիա կը գտնուի, եւ միօրինակ լայնութեամբ եւ հաւա-
սար կորութեամբ տերեւներ ունի եւ սիրուն կապոյտ եւ
ուրիշ գոյներով կը ծաղկի: Ասիէ զատ յակինթի շատ
տեսակներ կան որոնցմէ հետեւեալները կը յիշենք:

Պլափիկ, բաց կապոյտ ողկուզայակինթ (H. bo-
tryoides, Muscari botryoides), որ հարաւային Եւրոպա
եւ միջին Ասիա վայրենի կ'աճի: Տերեւները արդէն աշ-
նան երեւան կ'երևն, եւ բոլոր ձմեռը կանանչ կը մնան:
Ասոնց ծաղկին գոյնը պայծառ կապոյտ է: Կտու ճեր-
մակն ու մոխրագոյնն ալ կը գտնուի: Տունկը շատ տե-
ւական է եւ ամէն տեսակ հողի մէջ յառաջ կու գայ:
Ասի կրնայ ամուսներուն բոլորտիքը պտակի պէս անկուիլ
եւ ան ատեն աւելի տեսք կ'ունենայ քան թէ առանձին
առանձին տնկուելու ըլլայ: Պարտեղի մը մէջ ասոնք այն-
պիսի տեղ մը տնկելու է որ տարիներով մնան, եւ մի-
այն երբեմն երբեմն վրանին հիւթ ունեցող նոր հող
գնելու է:

Փնջայակինթ (H. comosus), որուն ծաղկը գրե-
թէ 12 մատնաչափ բարձր, եւ վերի ծայրը փնջանման է,
եւ երկու տեսակ ծաղկի ունի վրան: Աս ծաղկանց վարին-
ները անկիւնաւոր են եւ կանանչ ցողունին վրայ կը յե-
նուն, իսկ վերինները պղտիկ են եւ իրարու քով խիտ
ըլլալով փունջ մը կը ձեւացնեն, եւ հասարակօրէն չբա-
ցուած կը մնան: Փնջայակինթը ագարակներու, դաշտերու
եւ անտառներու մէջ կը գտնուին, եւ Գերմանիայի մէջ
հասարակօրէն Մայիսի ու Յունիսի մէջ կը ծաղկին: Պար-
տէզներու մէջ ասոր միայն երեք տեսակ կը մշակեն որ
են քայ կապոյտը, ճերմակն ու մարմարոյնը:

Մշկայակինթ (H. Muscari, Muscari moscatum)
որն որ աստուղեցերորդ դարուն սկիզբները Ասիայէն Եւ-
րոպա բերուեցաւ: Ասոր 6—8 մատնաչափ ցողունին վերի
ծայրը պղտիկ կանանչ-դեղին ծաղկներ ունի, որոնց
ծայրերը դուրս դարձած եւ գորշագոյն են, եւ ծաղկելէն
քանի մ'որ ետքը, մշկի զօրաւոր հոտ մը կը բուրեն: Ծաղ-
կելու ատենը Մայիս ամիսն է: Ասոր սերմանէն շատ տե-
սակներ յառաջ եկան, ա) ճերմակ ծաղկով յակինթ, բ)
մեծ եւ դեղին ծաղկով, որ նարգէսի անուշահոտութիւնն
ունի, գ) բաց կապոյտ, դ) կարմիր, ե) ալտատ ծիրանե-
գոյն—կարմիր գունով, զ) ծաղկին տակի կողմը կարմրիկ
եւ վերը դեղին: Ամէն տեսակ մշկայակինթներն ալ չոր,
խորունկ, պարարտ երկիր կ'ուզեն, եւ աս վերջինը պէտք է
նաեւ շատ մընդարար ըլլայ: Ասոնց համար կրնայ նաեւ
յակինթի ամուսներուն հողն առնուիլ. եւ նոյնին չորրորդ
մասին չափ կաւ եւ երկու տարուան փոտած կովու աղը
խառնուիլ եւ այնպէս դարձածուիլ: Ասոնց սոխերն երկայն
ատեն ուղի մէջ պէտք չէ որ կենան, հողէն հանուելէն ետքը
թէ որ հետեւեալ տարին նորէն պիտի ծաղկին նէ անմիջա-
պէս նորէն պէտք է տնկել: Ասոր սոխերը պէտք չէ ամէն
տարի հողէն դուրս հանել, մանաւանդ թէ լաւագոյն է որ
4—5 տարի հողի տակ թաղուած մնան: Սովորաբար աս
սոխերը 2—3 մատնաչափ խորունկ կը տնկուին, ամուսն
պարսիկին երեսին բարձրութեամբ կ'ըլլայ, եւ յակինթի
ածուին խորութեամբ աղէկ հողով եւ աղբով լեցուած պէտք
է ըլլայ: Ամառը սոխին քովերէն հողն զգուշութեամբ
մէկգի կ'առնուի, եւ անկը նոր հող կը լեցուի: Ասոնց
ածուին դիրքը բաց եւ արեւ տեսնող գիւրը պիտի ըլլայ:

ԹՈՂԹԱԳՐՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆՆԵՐ ԵՒ ԱՐՈՒԵՍԻՑ

ԹՊԹԱԳՐՈՒԹԻՒՆ (Papeterie) վրայ:

Թուղթը՝ պրուս (papyrus) բուսած սուենկէն յառաջ եկած է, որն որ արեւելք կ'աճի, եւ որուն կեղեւը հիները գրելու կը գործածէին, մեր հիմակուան թուղթը չըտնուած:

Թուղթը հետեւեալ կերպով կը շինուի: Շատ մը հին լաթի կտորուանքներ ու ջնջոցներ կ'աւնուն. մասնաւոր գործիքով մը կը մանրեն ու կարասի մը մէջ կը դնեն վրան առատ ջուր կը լեցնեն ու տոփաններով կը սխտի զարնել, որով անոնք կը լուծուին ու շատ պղտիկ կտորներ կ'ըլլան. մէկ կողմանէ ալ կարասին մէջ մաքուր ջուր կը վազէ, իսկ արտատ ջուրը կարասին տակն եղած ծակոտ թիթեղի մը ծակերէն դուրս կը վազէ. սոսով նաեւ լաթերուն արտատուութիւնն ալ կը մաքուրի: Արեւելի թղթայ արտաբերի (moulin à papier) մէջ նոյն զանգուածը գարձեալ վերն բուսած եղանակաւ աղէկ մը մանրելէն ետեւ կը հանեն ու կը չորցնեն: Թուղթ շինել կ'ուզուի նե, նոյն զանգուածը նախ ամանի մը մէջ ջրով կը լուծեն, ետքէն շինուելու թղթին մեծութեամբ շրջանակ մը կ'աւնուն, որուն վրայ կարգաւ խիտ առ խիտ մետաղէ բարակ թերթեր պրկուած է, ու թղթի զանգուածի ամանին մէջ կը խտնան: Թուղթն ու զուրս կը հանեն, որով թերթուն վրայ մնացած վանգուածը թղթի թերթ մը կը շինէ ու ջուրը թերթերուն ծակերէն դուրս կը վազէ: Աս կերպով դուրս հանուած թերթը շատ շուտ կը չորնայ: Նոյն թերթը տախտակի մը վրայ կը տարածեն ու թաղելով մը կը ծածկեն նոյնպէս երկրորդ երրորդ ու հետեւեալ թերթերն առ կերպով կը դիզեն: Արեւելի աս թուղթերէն խտրմը մը մասնաւոր մէջ կը դնեն ու կը ճնշեն, որով թղթին մէջ դեռ մնացած ջուրը դուրս կ'ելլէ: Ասկէջ ետքը թերթերը թաղելներուն մէջէն կը հանեն ու նորէն մասնայ մէջ կը ճնշեն ու դուրս հանելով սքեանուկ տեղ մը չուաններու վրայ կը կախեն կը չորցնեն: Բայց աս եղանակաւ շինուած թուղթը պտուռն է եւ միայն տպագրութեան համար կը գործածուի: Գրի թուղթ շինելու համար, այսպէս շինուած թղթի թերթերը մէջը սոսինձ ու պղտիկ լուծուած ջրի մէջ կը թաթախեն ու նորէն կը չորցնեն: Թղթին երեսը փայլեցնելու կամ յղկելու համար զանկիկայ երկու իջարու վրայ հաստատուած փայտէ զաններու մէջէն կ'անցնեն: Թուղթը փայլուն ընելու համար յառաջագոյն ճարպով կ'օծէին: Աս գործողութենէն ետքը թերթը երկու կը ծալեն. 24 թերթը արցակ (main) մը կը կազմէ ու 20 արցակը, խուրձն (rame) մը: Ամենէն ետքը թուղթը խուրձն խուրձն կը կապեն ու մասնայ տակ կը դնեն:

Նկարագրութեան կամ համառոտագրութեան վրայ:


Նեղագրութիւն (sténographie) բնութիւն կ'իմացուի խոսուելու պէս շուտ գրելու արուեստը: Ասիկակ ուրիշ բանով չըլլար, բայց եթէ ամուղջ արհաբեւտաց տեղ խիտ պարզ նշաններ դնելով, ու բառերուն մէջի ձայնաւոր գրերը դուրս ձգելով եւ ամբողջ բառերու տեղ որոշեալ պարզ նշաններ կամ մանագրեր (monogramme) գործածելով:

Աս արուեստով շատ ժամանակ կը շահուի, ու կարող կ'ըլլանք անուանի ճարտարախօսաց, քարոզաց, վարպետներու եւ այլն, ճառերը խոսուածին պէս շուտ գրի առնուլ: Նեղագրութեան օգնութեամբ երիտասարդները իրենց յիշողութիւնն արտաքայ կարգի կը զօրացնեն, ինչպէս նաեւ իրենց գառաստան ընելու ձիրքը, մասնաւոր երբոր թարգմանելու կ'ըլլան նեղագրական նշաններ կամ գրեր կը գործածեն: Լեզուաց ուսումը ասով արտաքայ կարգի կը դիւրանայ:

Ամենագրութեան վրայ:

Անագրութիւն (pasigraphie) ան արուեստն է, որուն ձեռքով կ'ընայ մէկը, ամէն մարդու առանց լեզուին գիտնալու

գրով ենք զները հասկըցնել: Ասիկայ ուրիշ բանով չըլլար, բայց եթէ այնպիսի նշաններ գործածելով, որոնք մտածմանց հաւասար պատկերներն են, որոնք ամէն մէկ լեզուի մէջ ուրիշ անուններ ունին: Այսպիսի նշաններ կամ գրեր տասուերկու հատ են, ու աղիարեւտաց եւ ոչ մէկ հատին կը նմանին: Բայց ասկէջ ուրիշ տասուերկու ընդհանուր կանոններ ալ կան, որոնք ամէն լեզուաց ու անոնց բարբառներուն (dialecte) մէջ կը գործածուին, ու ամենեւին բացառութեան տակ չեն իյնար: Շեշտերն ու կէտագրութիւնը Եւրոպայի կենդանի լեզուաց պէս է:



ՄԱՆՐԱՆՈՒՐՔ ՈՒ ԶՈՒԱՐԺԱՆՔ

Վերիւսման:

Նախնորթաց հատածին մէջ Լեւիաթանը կը կոչուին մտ, Փէօրֆիլիթ շէնին քով ձգեցինը: Հոսկից յարողութեամբ մինչեւ Թեմիզ գետին բերանը հասաւ եւ հոն քիչ մը կեցաւ որպէս զի ետքը բաց ծով ելլելով հարաւային ծովեղէրքին երկայնութեամբը Ուէյմալթ երթայ: Փէօրֆիլիթ խարխիս նետած կեցած տեղը ամէն տեսակ մեծ ու պղտիկ նաւեր մինչեւ իրիկուան միջին քովը կը վերադառնան: Մակընթացութիւնն, որ հասաւ ասէջ ժողովուրդը իր խարխիս քով սկսաւ դառնալ, որն որ մինակ մէկ հատ մըն էր հարիւր քօսն կենդիւնար ծանրութեամբ: Աս գործողութիւնը գիշերուան մէջ երկու անգամ կը կրկնուէր: Ինչպէս որ գետի մը մակընթացութեան ու տեղատուութեան ենթակայ եղող մասերուն նաւերը միշտ կը կրնան: Եւ աս փորձերէն ետեւ տեսնուեցաւ որ նոյն խարխիսը եւ ոչ մասնաւոր մը տեղէն շարժած էր: Ամանկով ամէն բան ըստ բարձրագոյն յարի էր, վարի սենեակներուն մէջ շամբանիկայ շեշտը կը պարպուէին ի պատիւ նորաշէն նաւն ու հրաւիրուած հիւրերուն: Այս գիշերն անցած էր, երբոր վերջի կանթեղները մարեցան: Մակայն երկրորդ առտու արշալոյսը դեռ չէր տարածուած, երբոր նաւուն սենեակներուն ու մեքենաներուն քով արդէն շարժում մը կը տիրէր: Ժամը վեցին կամ օսաները սկսան տարցնել եօթին խարխիս վերցուցին եւ ութին դարձաւ ճամբայ ելան: Յիշեալ երկու շողենաւները հսկայանալ կը քաշէին: Առջի անցած տեղերուն պէս ամէն տեղ գետեղէրքի վրայ ուրախաթութեան աղաղակներ կը լսուէին: Ամենէն աւելի ուրախութեան ցոյց ըրաւ կրէյսէնտ, որուն դարաւորի (-էր -էր) գիւրքը այսպիսի ցոյցերու շատ յարմարութիւն կու տայ, եւ ուր որ նոյն ժամանակը գիտուած ուլ, քանի մը հազար զօրք Հնդկաստան երթալու համար նաւ մտնելու վրայ էին: Հոս արտաքայ կարգի Հարբալ աղաղակ մը փրկեաւ ու մէկալ կողմանէ զօրաց երաժիշտները անգղիական ազգային երգը կը հնչեցնէին: Եւ իրօք մեծ էր Լոնտոն սկսած մինչեւ վար Թեմիզաւակ ժողովուրդեան ուրախութիւնը աս ոյնչափ անգամ մեծաւ կարծուած հսկայական նաւուն գետին վրայէն յառաջ գալը տեսնելու ատենին: Նոյն զարմացման զգածումը կ'ունենային նաեւ վարէն եկող ու Լեւիաթանին հանդիպող նաւերուն մարդիկը: Աս զանազան աղաղակ վերաբերող նաւերէն անմար իրենց ուրախութեան նշան բոլոր գրօշակիւն կը բանային, անմար որոնք որ նաւուն վրայ երաժիշտ ունէին զուարթ եղանակներ կը հնչեցնէին, բայց առհասարակ մեծ նաւ մը չէր անցնէր որ Լեւիաթանին առջեւ իր գրօշին ծայրը մինչեւ ջրին երեսը իջեցնելով իրեն յարողութիւնը չընէ: Երբէր նաւ մը, թէպէտ եւ իր վրայ թագաւոր մը ունեցած ըլլայ, գետի մը վրայ այսպիսի մեծարանք չէր ընդունած: Կրէյսէնտն ու Թեմիզաւակի օրիֆորքէն վար Թեմիզ գետին վրայ Շափմէնի գլուխ ըլլած տեղ մը կայ. ուր որ գետը ծովուն հետ միանալու կը սկսի եւ ծովու ջրին կանաչի գարնող գոյնը գետի ջրին դեղին գունդին վրայ կը սկսի տիրել եւ ջուրն ալ իր անուշութիւնը կը կորսնցնէ: Լեւիաթան երբոր հոս հասաւ ալ իրեն պայտկութիւն ընող շողենաւներուն երթաք բարով ըրաւ ու իր յատուկ անխնեքովն ու պատուականերով սկսաւ շարժիլ: Ինք անգամ Հարբալ վրայ նաւերն իրարմէ բաժնուեցաւ: Արեւը գետն ի վար ու զինք քաշող պղտիկ մկերը նորէն գեպ ի Լոնտոն կ'երթային: Գետը երթալով կը լայննար ու Լեւիաթանին մեքենաներն երթալով կը շուտնային առջի անգամ իր կարողութիւնը ցուցնելու համար: Բայց ասիկա իր ամենէն մեծ

շուտութեանը փորձ մը չէր կրնար ըլլալ, ինչու որ նախ գետին հասանքը միշտ զգուշութիւն կը պահանջէր ու երկրորդ հսկայա- նաւը քիչ բեռնած ըլլալով անհնարն ու պտուտակները ջրին մէջ բաւական խոր չէին մտած: Աս պարագաներուն համար խոհեմութիւն չէր անհնարուն վայրկեանի մը մէջ 9 անգամէն աւելի ու պտուտակներուն 27 անգամէն աւելի դառնալ տալ, ուր որ բաց ծովի մէջ ետքէն անհնար վայրկեանի մէջ 14 անգամ, իսկ պտուտակները 53 անգամ պիտ'որ դառնան: Այսու ա- մենայնիւ 15 անգրիական մղոն երկայնութիւնը մինչեւ Նոր մէկ ժամու եւ երկու ընդէն մէջ ըլլաւ, որն որ ապացոյց է թէ աս նաւը բաց ծովու վրայ ժամու մը մէջ 20 անգրիական մղոն պիտ' որ ընէ, որմէ կը հետեւի թէ Լեւիաթան ամէն ժամանակ ծովու վրայ քայլող նաւերէն ամենէն արագընթացն է:

Ինչոքիւ թէ արդեօք աս նաւին վրայ ծովու հիւանդու- թիւն պիտ' որ զգացուի: Նորի առջեւ նաւը ծեծող ալիքները նաւին մէջ դանուող խաթուաններուն ամենեւին անհամարա- թիւն մը չպատճառեցին, սակայն նոյն ատեն օդը գեղեցիկ ըլլա- լուն համար ասիկ չիկրնար հետեւցուիլ որ աս հսկայանաւը իրօք ծովու հիւանդութենէն արտօնացեալ պիտ' որ ըլլայ: Անցորակս յիշէր նաեւ որ Լեւիաթանին ստորին խորշերը նոր տեսակ մեծ մկեր գոյացած են:

Լեւիաթան Սեպտեմբերի 10ին առտուանց Փորթլէնտի նաւահանգիստը հասաւ: Հէսթինսիսէն հոս նաւարկելու ատեն դժբախտաբար ձախորդութիւն մը հանդիպեցաւ: Աս դեպքս Լոնտոնէն Սեպտեմբերի 12ին հետեւեալ կերպով կը ստորա- գրեն:

Չարաթ օրը կէսօրէն ետքը Փորթլէնտէն հեռագրա- կան լուր եկաւ որ Լեւիաթանը հոն հասեր է: Նոյն երկիւնը լուր տարածուեցաւ որ նոյն գեղեցիկ նաւը ճայթիւն մը պտա- ճաւելով բոտ մասին ապականած ըլլայ ու 40—50 անձինք մեռած ըլլան: Մարդ մը չէր ուզէր աս լրին հաւատալ, բայց դժբախտաբար իրօք նոյն լուրը հաստատուեցաւ, թէպէտեւ ձախորդութիւնը բոլորովին չափ մեծ ալ եղած չըլլայ: Նաւը իր զլլաւոր մասերուն վրայ ամենեւին վնաս մը չկրեց. ճամբորդ- ներէն եւ ոչ մէկը վնասեցաւ սակայն շատ կահ ու կազմած կտոր կտոր եղաւ, 4 կրակ վառողներ մեռան եւ ուրիշ ութը հոգի կենաց փոստով վերադարձան:

Աս զարհուրելի ձախորդութեան մանրամասն լրերը առջեւնիս են: Ամէն ալ եական պարագաներուն մէջ իրարու միաբան են: Ճայթիւնը Լեւիաթանին հինգ ծխաններէն ամենէն առջինն վրայ եղաւ, որն որ նաւին ստորին մեքենաներուն խորշէն հանդետի սրահէն անցնելով վեր կ'երկրնար:

Ծխանին բարձրիքը տարութիւնը նուազեցնելու եւ միանգամայն քիչ ածուխ սպառելու համար, անոր շրջապատը երկաթի ծածկով մը պատած էին: Աս ծածկը ամենէն ստորին հիմէն սկսած մինչեւ նաւի վերնայարկէն վեր զծխանը կը պատէ եւ ծխանին եւ աս ծածկին մէջտեղի դատարկ տեղը ստոր հա- մար շինուած մասնաւոր ջրհանի (Pump) մը ձեռքով ջուր կը լեցուի: Աս ջուրը ծխանին տարութեամբ բնականապէս կը տաքնայ եւ հետզհետեւ մեքենաներու ջրի կաթսային մէջ կը վազէ: Որով յայտնի է որ շոգույ ջուրը տաքցնելու համար գործածուած ածուխը բոտ մասին կը ինսպուի: Բայց հոս երկու փոստը կրնար հանդիպիլ. մէջ մը որ վերոյիշեալ ծածկին մէջ կրնար ծակ բացուիլ ու ջուրը վար կաթելով կաթսային կրակը մարել: Եւ երկրորդ որ նոյն ծածկին մէջ ջրին տաք- նալովը կրնար շոգի ժողովիլ եւ բոլոր կազմածը պայթեցնել, թէ որ ջրին անցքը չափաւորող դռնակը բաւական ճառայու- թիւն չունի: Գժբախտաբար վերջինը Լեւիաթանին վրայ հան- դիպեցաւ: Առջեւի ծխանին ծածկը շոգուով լեցուած էր ու նոյն շոգույն բռնութենէն ծխանը հիմէն պայթեցաւ ու մտնն եղող ամէն բաները խորտակեց նոյն իսկ ծխանը օդ թռաւ ու նորէն նաւին վրայ լինաւ: Ասիկա ամենէն զարհուրելի ճայ- թուաններէն մէկն էր եւ ուրիշ ինչ նաւ որ ըլլար, ասով կտոր կտոր կ'ըլլար: Ուր որ Լեւիաթան ստոր դիմացաւ ու ճայթուեց մինակ պն երկաթափակ մասին մէջ մնաց, ուր որ յառաջ եկած էր, նաւուն մէկալ մասերուն ամենեւին վնաս մը չպատճառուելով: Նաւուն ոչ անհնարն ու ոչ պտուտակը վայրկեան մը իրենց

շարժումը դադարեցուցին: Ասիկա այն տխուր սակայն միանգամայն փառաւոր փորձ մըն էր Լեւիաթանին համար:

Նաւուն մարդիկներէն զատ, Լեւիաթանին վրայ 300էն աւելի ձիււոր կար, որոնց մէջ կը գտնուէին Անգլիայի ամենէն երեւելի նաւագործները, հանճարարուեալները ու մեքենապետ- ները: Աւրաթ օր ժամը 6ին ամէն ալ ընկերութեամբ սեղանի վրայ էին, երբ որ նաւը Հէսթինսի առջեւ հասաւ: Աս գեղեցիկ եղբոր տեսնելու համար հիւրերէն շատերը, որոնց մէջ էին Սթրե- Ֆրլթ մարդիկը, Լորտ Էլիֆթա Փէյթթ եւ Մաւնթ շարլի կոմսը, աղանդերէն (dessert) յառաջ նաւուն վրան ելան անանկ որ հազիւ 30 հոգի կերակրոյ սրահը մնային: Ետքը ասոնք ալ մէ- կալներէն ետեւէն վեր ելան: Ընկերութիւնը աս դեպքին շնորհակալ ըլլալու է, ինչու որ Յազիւ ասոնք վեր ելած էին, ճայթուեց ըստիպեցաւ: Նաւուն յառաջակողման ծածկը մէջ տեղէն պայթեցաւ, ծխանը օդ ելաւ նաւուն մէջէն զարհուրելի աղմուկ մը կը լսուէր ու ծուխն ու շոգին Տրաւերան մը պէս դուրս կը պորտկար, անանկ որ մարդ հինգ քայլ հեռու բան մը չէր տեսներ:

Ամէն ալ, որոնք նաւապետին քով դիտանոցին վրան էին զարհուրած ու անշարժ կեցած էին երբ երկաթի, փայտի ու ապակիի կտորուանք երկնքէն վրանին կը թափէին: Ասիկա քանի մը երկրորդական վայրկեան տեւեց ու ետքը շոգույ ամ- պերը փարատեցան, որով սկսան ամէնը վերածածածկին վրայ եղած աւերը տեսնել:

Գեւ ոչ որ դիտեր թէ վարը ինչ եղած է: Հարիսն առաջին նաւապետը վազեց ու շուաններէն մէկուն փոթթուե- լով ծխին մէջէն մեծ սրահը իջաւ, հրաման տալով որ 16 նաւաղ իրեն ետեւէն գան, որպէս զի վտանգեալներուն շուտ օգնու- թիւն ընեն: Ատրը իր պզտիկ աղկէն գատ ուրիշ մարդ չգտաւ, որն որ հրաշքով ամենեւին չէր վնասած. առանց բառ մը ար- տաբերելու շուտ մը գանկիկ վեր քաշել սոււաւ ու շուտ մը աւերակի տակ մնացած անձանց վազեց: Տեխնանց պզտիկ սրահը բոլորովին աւերակի տակ էր: Հոս հոն բացուած ծակերէն վարի պոսիներ կաթսայի ու փռան խորշերը կը տեսնուէին. փռան դռները խորտակած ու թռած էին եւ օրովհետեւ աւերակը ծխին ծակը խափանած ըլլալով ծուխը վեր չէր կրնարելիլ: Թէ ծուխն ու թէ բոցը նաւին մէջի կողմը կը զարնէին եւ հրդեհ մը կը սպառնային: Չարհուրելի վայրկեան մըն էր:

Բարեբախտութիւն մը պէտք է համարիլ որ այնչափ քիչ ճամբորդ կար նաւուն վրայ եւ եղողներուն մեծ մասն ալ փորձ ու հմուտ ծովակալներ էին, որով աս բնական շփոթութե- թիւնը խռովեց անձանց շփոթութեամբ չէր մեծնար: Հիմակ առջի մտածմունքն եղաւ որ չըլլայ թէ նման դեպք մը մէկալ ծխաններուն ալ հանդիպի, որոնք նոյնպէս այն վերոյիշեալ ծածկը ունէին: Անոր համար Մր. Սթրլթ Ռատէլ նաւուն ճար- տարապետը երկու հանճարարուեալներով շուտ մը մեքենանե- լուն քով իջաւ ու ամէն կողմ շոգույ դռնակները բացաւ, որ- պէս զի ծխանին քով տաքութիւնը նուազի եւ հրամայեց որ նաւին ընթացքը կամացընեն: Մր. Գեյմպէլ անոր ընկերը վնաս չկրած նաւազները քովը ժողովը վերանստեղծ կ'ընէր որ յանկարծ հարկաւորութիւն մը տեսնուէր շուտ մը պատրաստ գտնուին: Հարիսն նաւապետին հրամանաւոր նաւը դէպ ի ցա- մար մերձեցաւ, որպէս զի նոր դժբախտութիւն մը հանդիպու- եւ կամ նաւին մէջ կրակը զորանալու որ ըլլայ, ապահով ըլլան: Հոս սկսան ջրհանն գործել ու ջրի ահագին բանակութիւն մը կրակին վրայ կը թափէին:

Նոյն միջոցին ոստոտ նաւազներ նաւին ստորին խորշերը մինչեւ փռան քով իջան փասեալ փռնապաններուն օգնու- թեան հասնելու համար: Ատրը տասուերկու փռնապան կային: Ամէն ալ դեռ ողջ էին սակայն մահացու վերաւորուած, զորոնք կամաց կամաց, յարկին վրայ հանեցին: Քիչ մը ետքը շորք մե- ուան, իսկ մէկալ ութը անյոյս փիճակի մէջ էին: Աս բոլոր պատմածնիս հաղիւ կէս ժամ տեւեց. ճայթուեց ըլլալէն 20 ընդէն ետքը նաւուն վրայ ամէնքն ալ իմացած էին ու դժբախտու- թեան ինչ բանէ պատճառած ըլլալը եւ ամէն զգուշութեան միջոցները ծեռք առնուած ըլլալով նաւը ամէն փոստէն ազատ էր: Չրհաններուն միջնորդութեամբ կրակը արդէն մարած էր: Նաւապետը ան ատեն հրաման տուաւ որ նաւը դէպ ի Փորթլէնտ

ճամբան շարունակէ, որուն հոն չհասնիր կրնար անհամար հոգեր պատճառել:

Աս ճայթումը թող տարով, որն որ ուրիշ որ եւ իցէ շոգեհատու կրնար հանդիպել, որուն ծխանը նոյն կերպով շինուած ըլլար, Լեւիաթանին աս իր իրբու փորձ ըրած ճամբորդութեան մէջ տեսնուեցաւ թէ աշխարհքիս վրայ ամենէն աւրագընթաց ու ամենէն ապահով նաւն է: Նաւուն վրայ գտնուող ամէն հանճարագէտները կ'ապահովընեն որ երբեք ուրիշ նաւ մը կ'ուզէ փայտէ կ'ուզէ երկաթէ շինուած ըլլայ, այս ցնդման չէր կրնար դիմանալ: Գարձեալ արուեստագէտները զարմացընող բաներէն մէկն ալ ան է, որ աս դէպքիս մէջ, ճայթումը եղած տեղէն դուրս նաւուն ուրիշ կողմը ամենեւին եւ ոչ մէկ դամ մը շարժած էր եւ նաւը իր անիւներովն ու պտուտակովը իր ճամբան անխուղ կը շարունակէր: Տարակոյս չկայ որ աս ամէն պրանչիքները բաւական չեն խափանելու որ Լեւիաթան վայրկեան մը իր համբաւը չկորսընցնէ եւ աս դէպքով հասարակութեան անոր վրայ ունենալու վտահոյսը չուազած չըլլայ: Առ այժմ մինակ այսչափ կը զբուցենք, որ Լեւիաթան հակառակ հովով, քիչ բեռնած ու իր մեքենաներուն գրեթէ մինակ կէս արագութիւնը բանեցընելով ժամու մէջ 12 հանդոյց կ'ընէր եւ թէ մեծամեծ ալեաց մէջէն գրեթէ առանց տատանելու կ'անցնէր, երբ իրեն քովէն անցնող մեծամեծ նաւերը նոյն ալիքներէն ասփն անդին կը նետուէին եւ թէ ճամբորդներէն եւ ոչ մէկը նաեւ ոչ խաթուն մը ծովու հիւանդութեան շոշորն ունեցաւ: Սակայն ինչպէս որ վերը բնիք աս վերջի պարագայէն չենք կրնար դեռ ապագային համար հաստատ հետեւութիւն մը հանել:

Գիւցազնական գործք մը

Անցեալ կիրակի Լինդէրպէրկէրին տղան, վերին Տեօպլինկի մէջ (Աիէնայէն կէս ժամ հեռու գեղ մը) գինի հանելու համար ներքնատունը (ճողաղ) կ'իջնայ, ուր որ աս տարուան քաղցուն (չիբ) խմորման մէջ էր: Եւ որովհետեւ երկայն ատեն ետ չարձաւ, իրենները որոնց այսպիսի վտանգ մը նոր բան չէր, կասկածի գացին թէ դժբախտութիւն մը պատահած պիտի ըլլայ, անոր Ստեփան եղբայրը ներքնատուն վաղէց որ զինքը փրկէ: Բայց ան ալ ետ չարձաւ, ասոր վրան ան երկու եղբայր չորեքայրը (որ եօթը զաւկաց տէր է) որոշեց որ մահու արհամարհելով երթայ զանոնք աղատելու փորձն ընէ: Բայց ան ալ ներքնատուն մէջ աներեւոյթ եղաւ: Ներքնատան առջեւը բազմութիւն մը ժողովուած դժբախտներուն վիճակը կ'ողբային, բայց ոչ որ կը համարձակէր իր կեանքը վտանգի մէջ դնել: Յանկարծ Ռայդինկէր անուամբ մէկը յառաջ եկաւ (որ Սիֆֆէրինկի մէջ տանտէր էր), եւ անոնց կեանքն աղատելու փորձն ընելու համար ինքզինքը պատրաստ ցուցուց: Իր մէջքին չուան մը կապել տուաւ, ուրիշ չուանի մը ծայրն ալ ձեռքն առաւ, որպէս զի անով դժբախտները կապէ եւ վեր քաշել տայ, եւ հոն ներկայ եղողներուն կրկին ու կրկին անգամ ապագրեւէն ետքը որ ներսը ուշանալու ըլլայ զինքը վեր քաշէն, քաշութեամբ գործքի ձեռք զարկաւ: Մաքուր օդ ծծելու համար քանի մ'անգամ ետ դառնալէն ետքը, նորէն վար իջաւ, եւ առջինը սանդղներուն վրայ պառկած գտաւ, չուանը վրան անցուց եւ վեր քաշել տուաւ: Ատի շուտով վրայ գալով աղատեցաւ: Քաջ մարդը նորէն վար իջաւ, աս եղանակաւ երկրորդն ալ վեր քաշուեցաւ, եւ վրան հասած բժշկաց օգնութեամբն ան ալ աղատեցաւ: Հիմակ երրորդը կը պակսէր, քաջ մարդը նորէն իջաւ, երրորդն ալ աս եղանակաւ վեր քաշուեցաւ, բայց դժբախտութեամբ շատ ուշ էր, զինքը կենդանացնելու համար եղած ամէն փորձը պարագի ելաւ: Առջի երկուքին աղապակները աս քաջ մարդը վարձատրելու համար տակ կու տային, բայց ինք ընդունելէն հրաժարեցաւ ըսելով, «Ես կեանքս կենաց համար եւ ոչ թէ դրամի սիրոյն համար վտանգի մէջ գրեմ»:

* Քաղցուն խորեւրու ատեն անխաթմու կազ դուրս կու տայ, որ թ գին խիտ քրտակար է եւ կը թռուռուրէ: Այսպիսի դժբախտ դէպքեր գիւցայ ներքնատունը շատ կը պատահին եւ զգուշանալու բան է:

Սամիյր

Աս պղտիկ անասունը, Գողգոթները դէպ ի Սիպերիա կը քաշէ եւ մէկ գետեղեղքէն մէկալը կը ձգէ եւ դէպ ի արեւելք կը մղէ: Սամիյրը Սիպերիայի երեւելի մուշտակի անասունն է: Կղաքիսէն (գէրտէէ) պղտիկ է եւ անկէ միայն իր գորշիկ վրովն, կարճ պոչովն ու բարակ մորթովը կը զանապանի: Որսորդաց շահախնդրութեամբն աս անասունները անպագար հալածուելով, անտառներու անմատչելի կողմերը փախած են: Հիմակ ալ չկան ան ատենները, որոնց մէջ Գունկուզաց պղնձէ կաթսային փոխարէն այնչափ սամիյրի մուշտակ կ'առնուէին որչափ որ կաթսան կրնար տանիլ: Բայց ի վերայ այս ամենայնի Սիպերիա ամէն տարի 45,000 սամիյր կու տար: Ամենէն գեղեցիկ սամիյրը Լէնայի եւ գլխաւորաբար Օլէգմայի քովերը կը գտնուին: Չոյզ մը այսպիսի գեղեցիկ մուշտակ, անմիջապէս կրնայ 80 րուպէէ ծախուել: Իսկ թէ որ Մոսկու կամ Բեթերսպուրկ տարուելու ըլլան, ուր մարդիկ տարւոյն մէկ մասը անասնոյ կերպարանք առած կը պարտին, կրնայ 170 րուպէէ արժել, մանաւանդ երբոր մազերը երկայն, խիտ եւ սեւ են եւ արմատնին գորշի զարնող է: Գորշ մուշտակները շատ սուղ են, որոնց երկայն մազերուն ճութերը ճերմակ կ'ըլլան: Բայց ամենէն աւելի փնտուռածն է մթագոյնը, զոր Ռուսք շատ կը յարգեն: Իսկ կարմիր բնաւ չիտեսնուիր: Ճենացիք խիտ մազովը եւ մեծադոյն մուշտակ ունեցողն աւելի յարգի կը համարին: Օպիկ սամիյրները, որոնք ըստ մեծի մասին մեծ են եւ պայծառ ուղյն մ'ունեն, դէպ ի Քիսիպա կը խաւուրեն, իսկ Ալտանինը եւ Ռատինը պէպ ի Բեթերսպուրկ, Տաճկաստան ու Լայքիկ Սուրբան Մահմուտին ըրած նորոգութիւնները, խեղճ Գունկուզաց եւ Եագուզաց մեծ ցաւ պատճառեցին, որովհետեւ բարձրատիճանի Տաճկաց եւրոպական զբօսաններն հագնելու սկսելէն ետքը, ամենալաւ սամիյրներուն գինը կէսի իջաւ:

Ազդ ծուխ քաշողներուն

Սիպերթ անուն հուշակաւոր Գերմանացի բժիշկը իր մէկ իմաստուն գրուածոցը մէջ գրանաձեւ ծխոխտէն (cigare) պատճառած ֆրասակար հետեւութիւնները կը նկարագրէ: Ծխախտուտէն ելած թուխաւոր հիւթը (nicotine) կ'ըսէ, որն որ քիչ քիչ, բայց միշտ կը կլորի, անդալի եղանակաւ մարդը կամաց կամաց կը թունաւորէ, ծանր ու օրընտօրական անհանգստութիւններ յառաջ կը բերէ, որոնք պատճառին ու սկզբան հրմտազոյնք անգամ միտ չեն պնէր, որուն ստուգութիւնը ի գործ գրուած դարմաններուն անօգուտ ըլլալը կը ցուցնեն: Բայց միանգամայն փորձը ցուցըցած է, որ աս չար հետեւութիւնները աւելի գլանաձեւ ծխախտէն քան թէ ծխաքարը եղեգով գործածուածէն յառաջ կու գան. որովհետեւ գլանաձեւ ծխախտին տերեւներուն մէջ աւելի կայ ան թունաւոր նիւթէն՝ քան թէ երկրորդին մէջ, ուր տերեւները ուրիշ կերպ պատրաստուած են:

Տննդի համար ազդու դեղ մը

Լուցցաթի անունով թրեստ բնակող բժիշկ մը կ'ըսէ որ լեմնի ու նարնջի կուտերը տենդի համար մէկիկ դեղ է: Աւասիկ նոյնիսկ բժշկին խօսքերը «Շատ տարուշն է ի վեր ձեռքիս տակ եղող ջերմտտ հիւանդներուն մէջ կնկան դեղ մը կ'ուտամ որն որ Հիպոկրատին սիրելիներուն շատերուն որչափ ինդալու նիւթ ալ տայ, կրնամ ամենայն պատահովութեամբ ըսել որ պրանչիլ զօրութիւն ունի: Լեմնի ու նարնջի կուտերը քիչ մը ձգելէն ետքը հասարակ եւ կամ մի ըսող մէջ եփելու է, որն որ թէպէտ շատ դառն ըմպելիք մը կ'ըլլայ, բայց ամենեւին պղտու մ'չի պատճառէր, ու զօրութիւն ունի տենդը անշուշտ փակցընելու»:



ԵՐԻՐԱՊԵՏ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ր 24.

1859

Բ. ՀՍՏՈՐ

ՅԱՒՈՑ ԽՂԻԿԸ ԿՍՏ ԳԻՊՈՒՐԿ



Երկրորդ առտու յառաջ երթալ կ'ուզէի, բայց իմ ասպնջական միայնակեացս չթողուց: Հոն մնացի, ամէն վայրկեան իրարու աւելի վատահալածեամբ կը խօսէինք եւ իրարու աւելի սէր կ'ունենայինք: Ինք հնծի լուծեան կնքով իր բոլոր դժբախտութեանց պատմութիւնը պատմեց, ես ալ իմս պատմեցի նոյն պայմանով: Իրար եղբայրաբար մխիթարեցինք ու քաջալերեցինք: Ինք կը բաղձար որ միշտ իրեն քովը մնայի, ես ալ իբր աքսորեալ մը անոր ըսածը կը բաղձայի, բայց նոյն տեղն իմ ամրոցէս միայն քանի մը մըն ճեռու ըլլալուն խոհեմութիւն չհամարեցայ: Անոր առջեւ գրի որ իմ տեղս իմացուելու ըլլար չէ թէ միայն ես այլ ինքն ալ վտանգի մէջ կ'ըլլար: Ինք մեծանձնութեամբ պատրաստ էր, հնծի ճեռ թէ մահուան թէ կենաց հաղորդակից ըլլալու:

Իսկ ես իրեն մեծանձնութիւնը գործածել չուզեցի, եւ չէի կրնար ալ գործածել, թէ որ ամսութեան ապերախտութեան մը պարտական մնալ չուզէի: Աերջապէս ահամայ իմ միտքս դրածիս զնշաւ: Որոշեցի որ Գիպուրկին փախչիմ, եւ իմ բարեկամս զիս շատ սիրով ընդունեցաւ: Միայնակեացն հնծի առաջարկեց որ առաջնորդս ըլլայ, եւ ես իմ պատերազմական զգեստս անոր խաղաղիկ երաժշտի զգեստին ճեռ փոխեցի: Աս փոխութեամբ ինքն ալ առանց ճանչցուելու բոլոր Գերմանիա կը պտտէր: Զգեստս փոխելէն ետքը, երբոր բարեկամիս ճեռ առուակին քով գացինք եւ անոր վճիտ ջրոյն մէջ կերպարանքս տեսայ, ես իսկ զիս չէի ճանչնար: Այնպէս փոխուած էի, որ ամուսինս ու տղաքս եւ ծառաներս ալ զիս չէին կրնար ճանչնալ: Ես վրաս կը ծիծաղէի, եւ աս փոփոխութեան վրայ շատ գոհ էի:

Շամբայ ելանք, եւ քանի որ յառաջ կ'երթայինք կը տեսնէի որ բարեկամիս ընկերութիւնը անհրաժեշտ հարկաւոր էր: Առանց անոր անտառի

մէջ ճամբան չէի կրնար գտնել, եւ անտառի մէջ կը մնայի: Եւ որովհետեւ գլխաւոր ճամբան ելած էինք, իմ բարեկամս գրեթէ հարիւր դիպաց մէջ իմ պաշտպան հրեշտակս եղաւ: Աերջապէս Աստուծոյ օգնութեամբ, իրիկուն մը Գիպուրկի ամրոցը հասանք: Ուրախութիւնս անբաւ էր, Աստուծոյ շնորհակալ կ'ըլլայի եւ իմ ազատիչս շատ անգամ կը գրկէի: Եւ այնպէս կը համարէի, իբր թէ իմ տանս մէջ ես ալ բոլորովին ապահով ըլլամ: Հոս անմիջապէս աշտարակին պահպանէն խնդրեցինք որ զմեզ բերդապահ Ռուբերտին տանի, որովհետեւ ապահով գիտէինք որ դուքսը առեւը չէր: Ես զիս անոր ճանչցուցած ատենս, զարհուրեցաւ մնաց, որովհետեւ Գեֆէի դատաւորները զիս ան ամրոցին մէջ փնտռած էին:

Ներկրորդ առտու կանուխ Ռուբերտին ընկերութեամբ՝ առերեւոյթ ամրոցը ձգեցինք, եւ դրան քով սպասող պահպաններուն մնաց բարովն ըսինք: Անոնք մեզի յաջող ճամբորդութիւն մաղթեցին, մենք ալ շնորհակալ եղանք: Ամրոցէն դուրս ելելէն ետքը անտառ մտանք, ուր ես իմ բարեկամս արցունքով սրտի ցաւովս բաժնուեցայ: Ինք իր միայնութեանը դարձաւ, իսկ ես Ռուբերտին ճեռ ծածուկ դռնէ մը նորէն Գիպուրկի ամրոցը մտանք:

Չեր բարեկամը, սիրելի հայր, կ'ըսէր Պերդա, «աղնիւ մարդ մըն է եղեր»:

Ստուգիւ աղնուական էր, սիրելի զաւակս, պատասխանեց հայրը, եւ իր պատմութիւնը յառաջ տարաւ:

Ռուբերտին ճեռ առանց տեսնուելու ամրոցը մտանք, եւ Ռուբերտ զիս ծածուկ խուց մը տարաւ, ուր երէկ չէ առջի գիշեր զիս գտաք, եւ որուն մէջ հնծի անկողին պատրաստեցիք: Հոն կ'ապրէի, բոլոր աշխարհքէ մոռցուած ու քաշուած: Որովհետեւ աս խուցը ամրոցին տիրոջմէ զատ միայն Ռուբերտին ծանօթ էր: Քանի մը շաբաթ ետքը, կոթփրիտ բարեկամս ալ շերտետիպի պատերազմէն ետ դարձաւ: Բայց մեր այսպիսի դրից մէջ իրար տեսնելը ցաւալի էր: Շատ կը ցաւէր որ յառաջագոյն տան մէջ եղած չըլլալովն հնծի օգնութիւն մը չկրցաւ ընել: Եւ անցածը թող տալով, միայն ան կը մտածէր թէ ինչ

եղանակաւ իմ բնականութիւնս ծածուկ պահէ եւ զիս ազատէ,»:

«Օ իս բերդապահին խնամոցը յանձնեց, եւ դադարնի վիճակնս կայսեր աճապարեց որ անոր աղաչէ ինձի օգնութիւն խաւրելու եւ զիս ազատելու համար: Այսպէս իմ դժբախտ վիճակիս վրայ շատ ցաւ ցուցուցած է, բայց միանգամայն յայտնած է որ հիմակուան պարագաներու մէջ ոչ կրնայ պաշտպանել եւ ոչ ալ փրկել, որովհետեւ Գերմանիայի մէջ Ֆէֆէն զօրութիւնն անանկ աճած է որ բոլոր տէրութեան եւ նոյն իսկ կայսեր վախ կը պատճառէ: Այսպէս բարեկամս միտարած է յոյսը լաւագոյն եւ յաջող ժամանակի մը վրայ դնելով, եւ զինքը քաջալերած է որ զիս ամրոցին մէջ ծածուկ պահէ, թէ եւ բաւական աս քաջալերութեան կարօտութիւն չունէր, որովհետեւ արդէն նոյնը պիտի ընէր,»:

«Վ իճնայէն սիրտը կոտորած ետ դարձաւ, եւ ինձի բրած պատգամաւորութիւնը տխրալի էր,»:

«Նշ որպէս զի իմ բնականութիւնս բոլորովին դադարնի մնայ, մտածեց որ այնպէս ձեւացնէ իբր թէ ամրոցին հիւսիսային կողմը, ըստ ամենայնի ան տեղն ուր ես կը բնակիմ, ճիւղ մ'ըլլայ,»:

«Ուրեմն աս էր ամրոցին ճիւղը, գոչեցին միաբերան քուրդ ու Պէրդա: «Եղբայր Գլաւս ու ես, շատ անգամ կ'ըսէինք թէ ասոր տակը գաղտնիք մը պիտի ըլլայ,» կ'ըսէր քուրդ:

«Շատ աղէկ մտածեր էք,» կրկնեց դուքսը: «Քսան տարիէ ի վեր սարսափ պատճառող ճիւղը ես էի: Որովհետեւ ասի ամենեւին մեկու մը վնաս չէր ընէր, եւ ասով իմ ծածուկիս պահով կը մնար, թոյլ կու տայի որ ըլլայ: Բայց իբր իմացուելու ըլլար՝ չէ թէ միայն ես, այլ իմ պաշտպանս, ընտանիքն ու ամրոցը բոլոր կորսուած էինք: Աս բանս Աստուծոյ նախախնամութիւնը եւ իմ բարեկամիս հաւատարմութիւնն էր: Ան ազնուականը զիս Ֆէֆէն դէմ պաշտպանեց, եւ ինք անոնց արիւնային գատաստանին զոհ եղաւ: Բայց ինք իբր մարտիրոս, իբր արդար մեռաւ,»:

«Ի՛նչ որ Բուրբուր իմ ծածուկ բնականութեանս մէջ զիս շատ աղէկ կը հոգար: Ինձի միայն գիշեր ատեն այցելութեան կ'ըլլար, եւ ան ատենն արդէն ճիւղին գալու ատենն էր որուն մէջ երբեմն Բուրբուր, երբեմն ալ Աթֆրիտ կու գար: Քսան տարւան տեւողութեան ատեն ամենեւին չմոռցուցայ: Անքի առնները նաեւ Պեննո ծեր ծառան ալ կու գար: Ասի ոտքովը երբեմն երբեմն պղնձէ խոշոր գունդ մը կը գլորէր, որ գիշերուան խոր հանդարտութեան ատենը, ամրոցին կամարներէն ցոլանալով մեծ դղրդիւն կը հանէր,»:

«Շատ անգամ նոյն դղրդիւնը ասկէ կը լսէինք, պատասխանեցին քուրդ ու Պէրդա:

«Թէ որ գիտնայի որ ամրոցին վախցուած ճիւղն իմ հայրս է, ստուգիւ վախ չէի ունենար, կրկնեց Պէրդա:

«Ի՛նչ ո՞վ կրնար մտածել, սիրելի տէր, որ դուք Գիպուրկի ամրոցին մէջ պահուած ըլլաք: Ես զձեզ մեռած կը համարէի, եւ շատ անգամ ալ ձեր հոգւոյն համար պատարագներ ընել տուի: Ես զձեզ շատ հեռու տեղեր, անդիտի աշխարհք կը փնտռէի, եւ դուք ինձի այսչափ մօտ էք եղեր: Ո՛հ, մարդս ի՛նչպէս սխալական է,»:

«Ի՛նչ սիրելի հայր, անանկ երկայն ատեն, ան միայնութեան մէջ ստուգիւ ձանձրութիւն ունեցած պիտի ըլլաք,»:

«Վ սկզբան ստոյգ է քիչ մ'ունեցայ,» կրկնեց հայրը «բայց ետքէն միայնութեան անանկ վարժեցայ որ ինձի սիրելի ըլլալու սկսաւ: Ժամանակս օգտակարապէս կ'անցընէի, երբեմն սրբոց վարքեր կը կարգայի, երբեմն մտածականներ կը գրէի, երբեմն թղթի վրայ զանազան պատկերներ կը ծրագրէի, եւ ասոնցմով ժամերս կ'անցնէի: Երբեմն տխրալի ժամերս ալ ունէի, մանաւանդ երբոր իմիններուս եւ ապագային վրայ կը մտածէի, բայց ասոնց մէջն ալ միտարարութիւնս աղօթքէն կը դանէի: Աղօթքին ոյժն ու կրօնիզօրութիւնը առանձնութեանս մէջ սորվեցայ,»:

«Նշ որովհետեւ ես բարեկամիս առջեւը շատ անգամ իմիններուս վրայ կու լայի, մանաւանդ ամրոցիս կործանումը լսելէս ետքը, բարեկամս ինձի քանի մը վստահութեան արժանի ծառաներ կը խաւրէր որ ինձի լուր տան: Բայց ես անոնց վրայ ամենափոքր լուր մ'ալ չտուի: Համբերութեամբ զիս Աստուծոյ կամացը յանձնեցի եւ հանգարտեցայ: Հանգարտ եւ միօրինակ կեանք կը վարէի, մինչեւ ան ատենը, երբոր Գիպուրկին ամրոցն ալ անանկ զարհուրելի եղանակաւ հրոյ ճարակ եղաւ: Ան ատեն ունեցած սարսափս չեմ կրնար ստորագրել: Թէ որ քաջասիրտ բերդապահը զիս բոցերուն մէջէն ազատած չըլլար, իմ ծածուկած բնականութեանս մէջ հրոյ ճարակ պիտի ըլլայի: Ինք զիս իր զօրաւոր բաղուկներուն մէջն առնելով անտառի մը մէջ տարաւ ձգեց, որպէս զի երիտասարդ Գուլնո ասպետին վաղէ, որ նոյն ատենը դժբախտութեամբ կամ թէ բարեբախտութեամբ Ս. Գիոնա էր, եւ եղածն անոր պատմէ: Հոն անտառի մէջ երբոր սարսափս քիչ մը փարատեցաւ, սկսայ անտառին ներսի կողմերը զարնել, որ թշնամեաց ձեռքը չիյնամ: Անտառի մէջ երկու օր, երկու գիշեր գրեթէ բերանս բան չգրի: Աս երկու օրուան մէջ ամէն բան հանգարտեքէն ետքը զգուշութեամբ աւերակաց մէջ քաշուցայ, եւ կը յուսայի որ նոյն տեղը կամ զբերդապահը, եւ կամ զերիտասարդ Գուլնոն կը գտնամ: Բայց մարդ չտեսայ: Գիշերը մտեցած ատենն ան կամարին տակը մտայ, ուր որ զիս գտաք: Գիշերը վրաս անանկ ջերմ մ'եկաւ եւ տկարացայ որ ոտքի վրայ չէի կրնար կենալ: Մահն աչքիս առջին կը տեսնէի, եւ կը պատրաստուէի: Եւ որովհետեւ Աստուած իմ աղջիկովս ինձի փրկող հրեշտակ մը խաւրեց եւ զիս ազատեց, իր նախախնամութիւնը յաւիտեանս օրհնեալ ըլլայ,»:

Վուրսն հետեւեալ օրը՝ պատմութիւնը եղբայր Վլաւսին ալ պատմեց, որուն միւս երկուքն ալ նորէն ներկայ էին: Երբն իր պատմութիւնը կրկին անգամ պատմելով կարծես թէ կը թեթեւնար: Եւ եղբայր Վլաւսին Աստուծոյ ըրած շնորհակալութեան միւսներն ալ մասնակից եղան:

Գ Լ Ո Ի Խ Ի Ա.

Դարձ եւ շորի հետեւութիւնները:

Վիչ մ'ատեն Ս. Վալենդինը թող տալով, դէպ ի հիւսիս Վեֆելսպոլսկին ամրոցն երթանք: Հոն Հեղինէն կը գտնենք, որ Տօրը դարձին համար մեծ ուրախութեան մէջ է: Եւ Հեղինէին ուրախութիւնը աւելցնողն ան էր, որ դժբախտ Վալտէրնի դքսուհին քանի մը ժամէ ի վեր քովն էր:

«Մ' մայրենի բարեկամ», կը գոչէր Հեղինէ ուրախութեան ապշուածեանը մէջ «ուրախութիւնս անանկ մեծ, անանկ անհամեմատ մեծ է, որ չեմ կրնար պատմել: Հիմայ երջանիկ եմ եւ սրտիս գոհութիւնն անեղը է, եւ ուրիշ բաղձանք չունիմ բայց եթէ որ նոյնը միշտ ասանկ մնայ: Աստուած տար որ հայրս ալ չփոխուէր, այլ ան բարի ճամուռն վրայ մնար որուն մէջ արդէն մտած է: Գուք ալ, սիրելի բարեկամ, ալ զիս պիտի չթողուք: Այնպէս չէ մի, միշտ իմ քովս պիտի մնաք, եւ ինծի մայրութիւն պիտի ընէք:

Վալտէրնի դքսուհին զՀեղինէ դրկեց, եւ արատաւախից աչօք նոյնը խոստացաւ: «Բայց սիրելի Հեղինէ, կ'ըսէր, ինչպէս եղաւ որ մեր դժբախտ վիճակն յանկարծ ասանկ փոխուեցաւ եւ ասանկ ուրախալի դիրք մ'առաւ: Բանտիս մէջ ազատութեանս լուրն եկած ատենը, հազիւ կրցայ հաւատալ: Աստուծոյ տրամադրութիւնն ըլլալուն վրայ չէի տարակուսեր, բայց ինչ եղանակաւ եղած ըլլալն ալ չէի ըմբռներ,»:

«Հիմայ ձեզի մեկնեմ», կրկնեց Հեղինէ: «Հոս կէս մը մեռած, եւ հիմայ առողջացած ըլլալն կարծեմ ձեզի արդէն պատմեցի: Ինք նոյն օրը պատգարակով հոս բերուեցաւ, ես ալ իմ թախծութեանս մէջ իրեն հետեւեցայ: Մարմնաւոր առողջութիւնն երթալով կը հաստատուէր, բայց խելքն հետոհետէ անանկ կը տկարանար որ խելացնորութեան ու կատաղութեան կը տանէր: Ար տեսնէի որ իմ կրելու խաչս ու թշուառութիւնս բնաւ ծայր ու ճոթ չունէր: Միութարութիւնս աղօթք եւ Աստուած էր:

«Դժբախտ հայրս աս զարհուրելի վիճակի մէջ իր սուտ բարեկամներէն թողուած էր: Նոյն իսկ երկու Հեննիկս Վալտէրները ալ չէին իգար, եւ ես ասոր վրայ շատ ուրախ էի: Աս չար մարդիկներուն չերեւալը, հօրս համար մեծ երջանկութիւն մըն էր: Հիմակ մեր յարգի մատանապետն ու ես վրան մեծ աղքեցութիւն ունէինք, բայց ան ալ երկայն չէր տեւեր, որովհետեւ իրեն անաստուած բարեկամներն

վրան մեծ աղքեցութիւն ունէին: Բայց աս վտանգաւոր եւ չար աղքեցութիւններն հիմայ բոլորովին դադրեցան,»:

«Վ սկզբան յուսահատելու բան էր, որովհետեւ հօրս կատաղութիւնը օրէ օր կը սաստկանար: Բայց մենք չյուսահատեցանք, այլ աղօթելով երկնից օգնութիւնը կը խնդրէինք: Օգնութիւնն հասաւ, հրաշքով մը հօրս կատաղութիւնը դադրեցաւ: Ի սկզբան օրուան մէջ միայն քանի մը ժամ խելքը գլուխը կու գար, ետքը երթալով բոլորովին առողջացաւ: Ալ կը յուսայինք որ մեր աղքարարութիւնները վրան բարեւար աղքեցութիւն պիտի ընեն, եւ չխաբուեցանք: Հօրս կատաղութեան պատճառն, ինչպէս ես եւ ամրոցին մատանապետը կը կարծէինք, իր անաստուած բարեկամացը ստիպելով, ձեռքը սիրելի բարեկամին Գիպուրկին արեամբը թաթաւելէն յառաջ եկած էր,»:

Հոս Հեղինէ Գիպուրկին եղած մատնութիւնն, անոր մահը, հօրը ձիէն իյնալը, սրոնք մեզի արդէն ծանօթ են, պատմեց: Դքսուհին Գիպուրկին մահուանը վրայ սրտին մեծ ցաւը յայտնեց:

«Հայրս բոլորովին առողջանալէն ետքը, յառաջ տարաւ Հեղինէ, «իւր յանցանքն նախ եւ յառաջ մատանապետին» խորհրդոյ մէջ խոստովանեցաւ, ետքն ալ ինծի: Ինծի պատմած ատենը, սկզբնորուս վրայ սարսուռ մ'եկաւ: Բայց այլայլութիւնս չյայտնելու համար ես ինծի բռնութիւն կ'ընէի: Հօրս զղջումն անանկ մեծ էր որ զիչեր ցորեկ շատ անգամ դառն արցունքներ կը թափէր: Պատմած ատենը երբեմն գործածած յուսահատական բառերը լսելը, ստուգիւ մարդն անոր վրայ ի գուժ կը շարժէր,»:

«Հոս դժբախտս, ես մեծ մեղաւորս կ'ըսէր շատ անգամ, ինչպէս կրնամ թողութիւն յուսալ: Իմ յանցանքս չիկրնար թողուիլ: Իմ չարութիւններս անանկ սարսափելի են որ Աստուած չիկրնար թողուլ,»:

«Վայսպէս կը խօսէր եւ ստուգիւ կը յուսահատէր, թէ որ ամրոցներնուս բարեպաշտ մատանապետը չքաջալերէր եւ սրտին մէջ վստահութեան բաղասամը չհեղուր, եւ աստուածային կրօնի վարդապետութեամբը ինկած, թախացած զբաժնունքը նորէն կանգնելով, խիղճը հանդարտեցընելու չըլլար: Աղօթելու սկսելուն պէս խիղճն երթալով հանգստութիւն կը գտնէր: Առատողորմութիւն կու տար, եւ բոլոր ծառաներն առջեւը կանչելով կը հարցընէր թէ մեկու մ'անիրաւութիւն ըրած է, եւ եթէ որ ասանկ բան մը կայ նէ, կ'ըսէր, ըսէք որ հատուցանեմ եւ տեղ լեցընեմ: Բայց մեր հաւատարիմ ծառաները, որոնք իրենց տիրոջ յանկարծակիս փոփոխութեան վրայ կը զարմանային, «չէ», ըսելով կը պատասխանէին: Արչափ անգամ իզմէ ալ թողութիւն կը խնդրէր: Հարիւր անգամէն աւելի, մօրս ըրած թշնամութիւնները մոռցընել տալու համար կ'աղաչէր: Եւ որովհետեւ անոր սրբանց դարձը կը տեսնէի, եւ ինքն ալ աս բաղձանքը կը ցուցընէր ըսի իրեն «Սիրելի հայր, ան թշնամութիւնները չիտկել կ'ուզես նէ ես ճամբայ մը գի-

տեմ: Չարմացմամբ կը սպասէր որ աս ճամբան սորվի: Պատեցի անոր, թէ ինչպէս վանքին մէջ ձեռք հետ ծանօթացայ, թէ դուք իմ մօրս սրահից բարեկամն էիք, եւ թէ իմ երկրորդ մայրս եղաք: Եւ երբոր կասկածս ալ յայտնեցի որ դուք հաւանականաբար, զարհուրելի բանտի մը մէջ կը հեծէք, սարսափելով գոչեց. Տէր Աստուած, աս ալ իմ զարհուրելի յանցանքներէս մէկն է, արասուհւոյն խստութիւնը իմ հրամանաւ է: Աս դժբախտը բոլորովին մոռցած էի: Շնորհակալ եմ սիրելի՛ զաւակ, շնորհակալ եմ ազնիւ Հեղինէ որ միտքս ձգեցիր: Ա՛ռ զեմ անոր ցաւոցը վերջ տալ, անիրաւութիւնս շիտկել, եւ վաղուան թողալ չեմ ուզեր, այսօր, այսօր պիտի ըլլայ: Հայրս անմիջապէս ձեր աղատութեան հրամանը տուաւ եւ այսպէս իրար գտանք,»:

Աս խօսքերով դքսուհւոյն բաղկացը մէջ ինկաւ, եւ դքսուհին իր արցունքներովն անոր կուրծքը կը թրջէր:

«Ուրեմն,՝ կ'ըսէր դքսուհին, «իմ աղատութիւնս Աստուծոյ եւ սիրելի՛ դուտոր, քեզի պարտական եմ: Արդէն առջի վայրկենի մէջ ասի կուստած էի: Շնորհակալ եմ, սիրելիս, սրտանց շնորհակալ եմ: Ես ան բանտին մէջ, հացիւ ու ջրով չէի կրնար երկայն ատեն ապրիլ, եւ միայն մահուամբս անկէ դուրս կրնայի ելլել: Բայց աղատութիւնը ժամանակին հասաւ,»:

«Ասի Աստուծոյ է, Աստուած ըրաւ,» գոչեց Հեղինէ, անոր համար շնորհակալութիւնն անոր է չէ թէ ինձի,»:

«Վեհոյն ո՞վ է,՝ հարցուց դքսուհին այլայլելով: «Ոտքի շարժման նայելով հայրս պիտի ըլլայ, պատասխանեց Հեղինէ. «զձեզ հոս տեսած ատենը որչափ պիտի ուրախանայ,»:


«Այն վայրկենին մէջ դուռը բացուեցաւ, եւ դուքսը ներս մտած ատենը սարսափէն ետ քաշուեցաւ: Արովհետեւ ինք վերջին անգամ դքսուհին տեսած ատենը, անի ծաղկահասակ կնիկ մըն էր, հիմայ նիհարացած եւ մահուան մօտ պառաւ մը կը տեսնէր: Բայց անմիջապէս ինք զինքը ժողվեց եւ աչքը զըջման արտասուօք լեցուն յառաջ եկաւ, դքսուհւոյն նիհար ձեռքը պագաւ, եւ ամէն եղածներուն համար թողութիւն կը խնդրէր: Եւ նախ թողութիւն առնելէն ետքը, բարով եկարն ըսաւ: Ասոր վրայ անոր ձեռքէն բռնելով, պալատին ամենէն գեղեցիկ եւ փառաւոր բնակարանը տարաւ, եւ ըսաւ «Ազնուական դքսուհի, աս ամէնը ձեր իշխանութեան տակն են, դուք ամրոցիս մէջ իբրեւ իմ դստեր մայրը, եւ կամ եթէ հաճելի է նէ, ասանկ ըսեմ իբրեւ իմ սիրելի եւ փափուկ քոյրս պիտի նայուիք: Ի՛նչ որ ունիմ ամենուն վրայ տէր եր,»:

Իսրի դքսուհին, որ ասանկ ընդունելութեան բնաւ չէր սպասեր, սիրտը արտաքայ կարգի շարժելով բերնէն խօսք չէր կրնար հանել: Իր մէկ հատիկ պատասխանը ուրախութիւն ու արտասուօք էր:

Ի բարին դարձած դուքսը խօսքը պահեց, եւ

դքսուհին անոր քով անանկ աղէկ կը խնամուէր, որ քիչ ատենէն վրայ եկաւ: Երեսներն իր բնական կարմրութիւնը նորէն ստացան եւ ինք առջի զըւարթութիւնն ունեցաւ:

Պիտ'որ շարունակութ:



Ա Ջ Բ Ե Բ Հ Ա Գ Բ Ա Վ Ա Ն
Մ ՈՆ Փ Բ Ա Ն Բ Ի Ն Ե Ա Վ Գ Ի Ն Ս Ո Ր

Ամերիկայէն Ասիայի հիւսիսային եզերքը հասնելու համար, հիւսիսային բեւեռական ծովէն ճամբայ մը փնտռելու գաղափարը հարկաւ ծովագնաց ազգերու բազմաշահ ու օգտակար բան մըն էր: Ասոր վրայ գալով նաեւ գիտնական շահն ալ, այսինքն երկրիս բեւեռներուն վրայ ունեցած տափալուծիւնը ու երկրիս առանցքի հոլովման փոփոխութեանը ազդեցութիւնը լաւագոյն քննելու բազմանքը եղաւ որ կէս դարէ վեր պատմութեանց մէջ հիւսիսային նաւագնացութեան վրայ յատուկ գլուխ մը բացաւ: Աս ճամբորդութեանց մէջ երեւելի եղան Ռոս, Փէրրի, Ճ. Ֆրանքլին, Քէյն ու Քլոուր նաւապետները. աս վերջինը Անգլիայի խորհրդանոցին քննութեան մասնաժողովէն հիւսիսային արեւմտեան նաւագնացութեան իբրեւ գափ ճանչուեցաւ:

Ամենէն մեծ արգիւքն ստացաւ աս բանիս մէջ Փէրրի նաւապետը, որն որ առջի անգամ 1819ին լանքեթթերսուտէն մինչեւ Մէլբլ կղզին յառաջ գնաց: Մինչեւ աս միջօրեականը դեռ մէկը չէր գացած իրմ յառաջ եւ իրմ ետքն ալ հազիւ երեսուն տարի ետքը 12 առաջատուաւոր նաւեր գացին, կորուած Ֆրանքլինը փնտռելու աւթով:

Ղն Ֆրանքլին իր առջեւ բեւեռական ճամբորդութիւնը 1821ին սկսաւ, որն որ զարհուրելի ու չքաւոր ցամաքային ճամբորդութեամբ մ'իր անունը անմահացուց: Մինակ ինքը եւ իր ընկերներէն հինգը աս ճամբորդութեան դարձան գրեթէ հրա՛ջքով մը մահուան անօթութեան եւ իրօքեցի ուղեկցի մը, որն որ արդէն իրեն ընկերներուն երկուքին մտով իր քաղցը յազեցուցած էր, սպանութեան դաւէն ազատելով: Իր երկրորդ ճամբորդութիւնը Փէրրիին 1824ին հիւսիսային բեւեռական երրորդ ճամբորդութեան եւ Լիճծնի եւ Պիչիի առաջնորդութեամբ խաւրում արշաւանքին հետ նոյն ժամանակը հանդիպեցաւ:

Ֆրանքլինին բոլոր կեանքը յանդգնական ծովանաւարկութիւն էր եւ իր գիտութեան համար ունեցած ջանքն ու եռանդը անխոնջ: Շատ անգամ զուտ պատահական դէպքով մը զարհուրելի վտանգներէ կ'ազատէր: Բայց 1845ին սկսած ճամբորդութեանն ալ մէյ մ'ալ ետ չգարձաւ:

Իրեն բախտին անստուգութեան Անգլիայի մէջ պատճառած շարժումը, մինչեւ հիմայ դեռ իրեն օրինակը չունեցող բան մըն է: Խորհրդանոցն ու ազգը զՖրանքլին իբրեւ գիտութեան եւ բրիտանական պատուոյն մարտիրոսը կը համարէին եւ զանիկա գտնելու համար մեծ գումար կը զոհէին. իսկ Ամերիկայի Միացեալ Նահանգները բոլոր մարդկութեան պատուոյն պարտքը կը համարէին Ֆրանքլինը գտնելու համար չփորձուած միջոց չձգել:

Բայց ամենէն աւելի Ֆրանքլինին կնիկն եղաւ, որ

մեծ եռանդամբ ու անխնայ ջանքով կրցաւ գարմանալի կերպով Անգղիացոց ֆրանքլինին վրայ ունեցած զգաժուսն ու եռանդը վառ պահելու արժարժել. անանկ որ երբոր տերութիւնը կը սատամներ, առ կինն իր ջանքովը առանձնականները շարժեց զանազան արշաւանքներ բնելու իր այրը փնտռելու համար:

Սակայն եւ այնպէս տասնութի տարի անցաւ. Ամերիկայի ու Անգղիայի նաւապետներու մեծամեծ յանդուական ձեռնարկութիւններովը, մինչեւ որ սառնածովը իր տխուր դաղանիքը յայտնեց:

Սաք ֆլինթըր եղաւ ան մարդը որուն որ սահմանուած էր, ալ անլուծանելի կարծուած առ առեղծուածը լուծել եւ ֆրեյթս ու Թէրրոր: նաւերուն եւ անոնց հրամանատար դժբախտ Ճ. ֆրանքլինին վրայ որոշ տեղեկութիւն տալ:

Ասիէ երկու տարի յառաջ Գոթս անուն պառտաւաւոր շոգենաւով Անգղիայէն նոր հետազոտութեան ճամբորդութեան մը ելլելէն ետեւ, նոյն ճամբորդութենէն դառնալով ֆրանքլինին անմոխիթար կնոջը՝ որն որ նոյն առանձնական արշաւանքը սնձամբ հագացած էր, երկանը կորստեան ու մահուան աներկեւան վիպութիւնը բերաւ:

Շոգեոց զորութեան հորոք օգնութեամբը, առանց որոյ, ինչպէս նոյն իսկ ինք կը հաստատէ, անկարելի էր Պաֆլինի. ծոցին սառույցներէն անցնիլ, կրցաւ ֆլինթըր նաւապետը 1857 Յունիսի վերջը Լանքեսթէրսունտ մտնել: Օգոստոսի 11ին Պիչե կղզոյն վրայ ֆրանքլին տիկնոջ ֆրեյթս ու Թէրրոր նաւերուն վրայ դժբախտ բեւեռագնացներուն յիշատակին համար ամենէն վերջի հասած տեղը անկելու վախճանաւ իրեն յանձնած մարմնէ տախտակը անկեց: Ասից Պարրոյի ճամբուն հարաւային դին դարձաւ ու Փիլսոնտի սառույցը պատուելով անցնելու պարպ փորձ մ'ընելէն ետեւ, հիւսիսային Սամերսէթի եզերքը նաւելով, միշտ արեւելեան ուղղութեամբ Փրինսթօնի մտնելու եկաւ: Ասոր վրայ յառաջ քալելով Սեպտեմբերի մէջ Փիլսոնտ ամառը Պելրթի ճամբան հասաւ: Ասիէ արեւմտեան ուղղութեամբ յառաջ գնաց, բայց Սունտին սառույցը անյաղթելի գտնելով վերջապէս հարկադրեցաւ Պելրթի ճամբուն բերանը ձմերելու: Հոս Պելրթի ճամբուն հարաւային եզերքը կազմող Պաթիայի երկայնաձեւ յամաքակղզոյն, իր ձմերած տեղւոյն եւ Ռեյլըմ-Թաւաւոր կղզոյն մէջտեղը վերջապէս անհետ եղած ճամբորդներուն քանի մը հետքերը գտաւ եւ գարնան սկիզբը, Փետրուարի 17ին հետազոտութիւններն սկսան: Ֆլինթըր նաւապետը Էդքիմայիներէն տեղեկացաւ, որ տարիներով յառաջ Ռեյլըմ-Թաւաւոր կղզոյն հիւսիսային եզերքը սառուցներու մէջ նաւ մը ձմեռած է, եւ թէ նաւուն մարդիկը ազատած ու դիմացն ելող Ամերիկայի ծովեզերքը քաշուած եւ հոն ճամբայ գտնելու զուր ջանքէն ետեւ մեռած ըլլան:

Լզանակը ներածին պէս ֆլինթըր նաւապետը շուտ մը ետեւէ եղաւ առ ընին սառուցութիւնը փնտռելու: Ապրիլի 2ին դէպ ի Ռեյլըմ-Թաւաւոր կղզին ճամբորդութիւնն սկսաւ. ֆլինթըր նաւապետը արեւելեան կողմը, իսկ Հոպսոն արեւմտեանը քննելու ելան: ֆլինթըր շուտ մը Էդքիմայոց հանդիպեցաւ, որոնք կ'երեւար թէ ֆրեյթս ու Թէրրոր նաւերն ու անոնց մարդիկը ձանձրած էին: Պառաւ կին մը կը պատմէր, որ աշնան ծովեզերքը աւ մը ձմեռած է, եւ նաւուն մարդիկը նաւը թող ապրով

դէպ ի մեծ գետ գացած են. մեծ գետը ըսելով կ'իմանար Ֆիլքլիկերը (ձկնագետ), որուն գետաբերանը Ռեյլըմ-Թաւաւոր կղզոյն դիմացը կ'իջնայ: Գարձեալ կ'ըսէին թէ նոյն ձերմակ մարդիկներէն շատերը մեռած ըլլան առ ճամբորդութեան մէջ, սակայն Էդքիմայիք ասիկայ հետեւեալ ձմեռն անոնց դիակները գտած ատեն իմացած են. ֆլինթըր նաւապետը մինչեւ Չիլագետին բերանը յառաջացաւ, բայց հոն ոչ Էդքիմայի եւ ոչ դժբախտներուն մէկ հետքը գտաւ: Սակայն դէպ ի կղզի ետ դարձած ատեն պառաւ կնկան բաժին տխուր սպացոյց մ'եղաւ դիմացը, այսինքն մարդու կմախք մը տեսաւ, զորն որ թէպէտեւ ժամանակը խանդարած էր, սակայն վրան եղած զգեստի պատասները եւրոպացի ըլլալը աներկբայ կը հաստատէին: Աս դիակին քով գտնուած յիշատակագրէն կ'իմացուէր որ պաշտօնակալի մը առանձնական ծառան էր:

Մի եւ նոյն ատեն Հոպսոն հիւսիսային եզերքը գացած էր ու հոն աւելի յաջողագոյն ելը ունեցած էր: Մայիսի 6ին Փոյնթ-Վիլքթօրի վրայ, հասարակօրէն դէպքի մը յիշատակին համար սովորական եղած ձեւով քարակոյտ մը գտաւ, որուն տակը անագէ անօթ մը կար կորսուած ճամբորդներուն վրայ յիշատակագրով մը: Աս յիշատակագրէն կ'իմացուի որ ֆրանքլին իր բնիկներովը Պիչե կղզին ձմերելէն ետեւ Վելլինկթօնի կրճէն վեր գացած եւ 1846ին Գոթսուէլլիս կղզոյն արեւմտեան դին դարձած էր, բայց ետքը (կամ Փիլսոնտէն եւ կամ Փրինսթօնի մտնելէն ու Պելրթի նեղուցէն վար եկած ատեն) Ռեյլըմ-Թաւաւոր ըսուած կղզոյն քով նաւերը սառուցէ պատելով կանկաւած են: 1847 տարին Յունիսի 11ին Սէօր ճոն ֆրանքլին մեռեր է: 1848 Ապրիլի 22ին հարկադրեւ են նաւերը ձգելու, ինչու որ սառուցէ անանկ կապուած են եզեր որ կէս տարիէ կամ տարիէ մը յառաջ նաւերուն ազատելուն յոյս չկայ եղեր: Ասիէ երեք օր ետքը նոյն յիշատակագիրը, յիշեալ ամսնով, այն քարակոյտին տակ դրեր են: Յիշատակագրին վերջը կը զուցէ թէ նոյն ճամբորդները որոնք 105 հոգիէ կը բաղկանային, նոյն օրը ֆրոյցիեր նաւապետին հրամանին տակ դէպ ի Չիլագետ կ'երթան:

Ասիէ զատ նոյն ճամբորդներուն աւելի եւս տխուր մէկ հետքը գտնուեցաւ: Այն տեղէն՝ ուր որ նաւերը սառուցներու մէջ բռնուած էին, վաթսոնուչորս մըն հեռու Ռեյլըմ-Թաւաւոր կղզոյն հարաւային արեւմտեան ծայրը բալնիկի մը վրայ նաւակ մը գտնուեցաւ, որուն մէջ շատ մը զգեստ եւ երկու մարդկային կմախք կային: Աս երկու խեղճերն ալ Նիւանդուութեամբ կամ ցրտէ եւ ոչ անօթութեան մեռած կ'երեւան, ինչու որ նաւակին մէջ չեղբարթ թէյ ու ծխախոտ կար. քովերնին լուցափայտ ալ կար, որով կրնային կրակ վառել, երկու լեցուն հրացան նաւակին մէկ կողմը կրթնուած էին: Բալնիկին յառաջնակողմը դէպ ի նաւերը կը նայէր, իբրեւ թէ մէջի երկու մարդիկ մեծ Չիլագետէն դէպ ի նաւերը ետ դառնալու ճիգի մէջ եղած ըլլային:

Աս է աւասիկ այն աղնուական յարատեւութեան ելքը, որով առշափ տարիէ վեր Սէօր ճոն ֆրանքլինին համար հետազոտութիւններ կ'ըլլան: Սակայն ի վախճանի միշտ մարդկութեան մէկ յաղթութիւնն է եւս անվեհեր հիւսիսային ծովագնացներուն պատմութեան մէջ անջնջ էլ մը կազմելու արժանի է նաեւ այսչափ տեղեկութիւնն ալ Սէօր ճոն ֆրանքլինին վախճանին վրայ:

ԲՈՎԱՆԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐԱՆԵՍՏԻՑ

Տպագրութեան վրայ:

Տպագրութեան արուեստը (imprimerie; typographie) մարդկային մտայն ամենաօգտակար գիւտերէն մէկն է: Եւ սակ շարժական գրերը գործածելով կ'ըլլայ, որոնք ամբողջ ազգաբեւտը կը կացուցանեն: Աս գրերուն ու մամլոյ մը օգնութեամբ, որուն տակ աս գրերը կը գրուին, անգամ մը ճնշելով, ուղղուած ձեւով ամբողջ թերթ մը թուղթ այլ եւ այլ էջերով կը տպուի:

Տպագրութեան վրայ ճիշդ գաղափար մ'ունենալու համար, պէտք է նախ գրերէն սկսիլ: Աս գրերը բաղադրութեամբ մը կը շինուին, որ են կապար, ղիկն ու զուտ ծարաքար: Աս խառնուրդը ստատիկ կրակի վրայ կ'ենացընեն, եւ աս հեղուկ մետաղէն՝ ձուլողը երկաթէ պղտիկ դգալով մը կ'առնու, ու կաղապարին մէջ կը թափի: Աս կաղապարին տակը կտոր մը պղնձ կայ, որուն վրայ խորունկ նշանագիր մը փորուած է, որ մայր նշանագիր կ'անուանուի: Արդ ձուլողը կաղապարը կը բանայ ու ձուլուած գիրը գուրս կը հանէ, որ մէկ մասնաչափ բարձր գուրս ցցուած կ'երեւայ: Աս գիրը վերջէն վրան տպարանի թանաք կ'ընդունի, որով թերթ մը կացուցանող շարուած գրերը կը սեւցընեն:

Շարեւ բաւերը կացուցանող գրերը իրարու բով դնելով կ'ըլլայ: Աս վանձանիս համար ամէն մէկ տպարանի մէջ, շարեւ բաւերը կան, որոնք գրակալի պէս ծուռ դիւրով բարձր կը կենան: Աս արկղերը պղտիկ շրեքիւտի խորշերու բաժնուած են, որոնց ամէն մէկուն մէջ խել մը զատ զատ գրեր կան. շարեւ, առջեւը գրուած ձեւագրին կամ տպուած գործքին մէջ կարգացած բաւերը շարելու համար, ան խորշերէն կըջածին չափ շուտ, մէկիկ մէկիկ գրերը կ'առնու, ու ձախ ձեւքը բռնած գրելու (անկիւնաւոր գործիք) մէջ կը դնէ: Որոշեալ երկայնութեամբ մէկ կամ քանի մը տող շարելէն ետքը, գրելու կարգին վրայէն զգուշութեամբ կը վերցընէ ու նշանակով շրեքիւտի տակտակ) վրայ կը դնէ, այսպէս կը շարունակէ մինչեւ որ էջ մը կազմուի: Երբոր կը լիննայ աս էջը, բարակ շուանով չորս կողմանէ կը կտտէ ու նաւակին վրայ վերցընելով՝ զատ տեղ մը կը դնէ: Երբ որ թերթի մը առջի երեսին ամէն էջերը շարուած կ'ըլլան, որոշեալ կարգաւ տպելու տախտակին վրայ կը տեղադրուին, ու երկաթի շրջանակի մը մէջ կը փակուին ու մշտնջերով (փայտէ կամ երկաթէ քառակուսի գաւազաններ) թէ էջերուն ու թէ լուսանցքներուն իրարմէ ունենայլու հեռաւորութիւնները կ'որոշուին ու կը հաստատուին: Աս կերպով շրջանակի մէջ հաստատուած շարուածքը գրքի մը դէպքէն կ'անուանուի: Աս գործողութիւնները կատարուելէն ետքը շարուածքը մամլոյ մէջ կը դնեն որոնք որոնք կ'առնու, որն որ կարծր խողանակով ալ կ'ըլլայ, ու ձեւագրին հետ կը բարդատեն, որ թէ քանի մը սխալներ կան նէ տեսնուին ու սրբագրուին: Եւ աս սրբագրութիւնը սրածայր հերիւնով մը կ'ընեն, սխալ գրերը գուրս հանելով ու տեղը ուղղող դնելով:

Աս միջոցիս մէջ տպագրութեան թուղթը թրջուած կ'ըլլայ, զոր տախտակով մը կը ծածկեն ու վրան ալ ծանրութիւն կը դնեն, որպէս զի թուղթը հաւասարապէս ջուրը իրեն քաշէ ու խնամանայ, աւանց ասոր թուղթը տպագրութեան թանաքը վրան չ'ընդունիր: Աս պատրաստութիւններէն ետեւ շարուածքը մամլոյ շրջանակին մէջ կը դնեն ու տպելու կը սկսին:

Տպելու համար հարկաւոր է գլան մը. (հին ատենները ասոր տեղ ձիւռ մաշով լցուած շան կաշիէ մեծիկ գունդեր էին, որոնք հիմայ չեն գործածուիր) աս գլանը սոսնձի եւ օջառակի բարդագրութիւն մըն է, զոր պատրաստելու համար սոսնձը նախ եւ յառաջ ջրոյ մէջ կը կակղացընեն ու ետքէն սրուշալ չափով օջառակ ալ մէջը կը լցընեն ու երկաթէ կամ պղնձէ կաթսայի մէջ գլան, զսա ջրով լցուած կաթսայի մէջ կը խոթեն ու կ'եփեն: Երբոր աս գլանուածքը պատշաճ հեղուկ վիճակի կը հասնի, արդրէ կամ թափցու երկաթէ զանաձեւ կաղապարի մէջ կը լցընեն, որուն մէջտեղը երկայն յըգուած կըր փայտէ գաւազան մ'ալ հաստատուած է: Աս

թափցու. զանգուածը երկայն ատեն զով տեղ մը կը դնեն, մինչեւ որ դարձեալ պատշաճ կարծրութիւն ու ձգակամութիւն ստանայ: Վերջէն զլանաձեւ խողովակէն կը հանեն, եւ երկու ծայրերէն մէկ մաս հաստութեամբ գլուխները դարձած երկաթի կը հաստատեն, որուն վրայ երկու հաս փայտէ մեղէն ալ կայ:

Երբոր շարուածքը մամլոյն շրջանակին մէջ կը տեղադրուի, ան ատեն վերն ըսուած եղանակաւ շինուած գլանը կ'առնու օգնիչը ու կը դպցընէ տպարանի թանաքին վրայ, որն որ կառուարի եղէն ու ծխոյ մուրէն կը շինուի, ու ներկասեղանին (քարէ կամ պողպատապատ քառակուսի սեղան) վրայ կը կլորէ, որպէս զի թանաքը գլանին վրայ հաստարապէս տարածուի, եւ շարուածքին վրայ կլորելով կը սեւցընէ. աս միջոցիս անդին ուրիշ մը կամ տողը թերթ մը խոնաւ թուղթէն շարժական շրջանակին վրայ կը դնէ, որուն վրայ երկու հաս սրածայր սեղներ կան, որոնք թուղթը ծակելով հաստատուին կը բռնեն: Վերջէն աս շրջանակը շարուածքին վրայ կը բերէ, այնպէս որ սպիտակ թուղթը գրերը կը շօշափեն, ու ձախ ձեւքով ճախարակը կը դարձնէ, որով շարուածքը, մամլոյն երկաթէ կամ արդրէ ճնշող տախտակին տակ կու գայ: Անմիջապէս աջ ձեւքով մամլոյն բազիկէն կը բռնէ դէպ իրեն այնպէս մը կը քաշէ, որ ճնշող տախտակը շարուածքին վրայ կը ճնշէ եւ այսպէս կը տպուի: Նախ եւ յառաջ շարուածքին մէկ մասը միայն մամլոյն տակ կու գայ, մամլոյն բազիկը երկրորդ անգամ քաշելուն ամբողջը եւ այսպէս կէս թերթը (այսինքն թերթին մէկ երեսը) կը տպուի: Շարուածքը դարձեալ ճախարակին ձեւքով գուրս կը մղուի, շրջանակը վեր կը վերցուի ու բոլորովին տպուած կէս թերթը մէկդի կ'առնուի:

Աս եղանակաւ ուղղուածին չափ օրինակ թերթին մէկ երեսը տպուելէն ետքը, անի կը վերցընեն ու մէկալ երեսին շարուածքը մէջը կը դնեն. բայց որպէս զի երեսները ճիշդ իրարու վրայ գան, շրջանակին վրայ հաստատուած երկու սրածայր սեղները, որոնք թուղթը հաստատուն կը բռնեն, թուղթին ան ծակերէն կ'անցընեն, որոնք առջի երեսը տպուած ժամանակ ծակուած են: Երբ որ տպագրութիւնը կը լիննայ, շարուածքը միմարջով կը լուսան, ու խողանակով մ'ալ կը շփեն որպէս զի գրերը աղէկ մը մաքրուին. ետքէն շարժուածքը կը քակեն ու ամէն մէկ գրերը իրենց ծակերուն մէջ կը բաժնեն:

Աս եւ հաւասարիկ տպարանի մը կարգաւորութիւնը, որով անհաստատալի շուտութեամբ հազարաւոր գրուածներ կը տպուին ու կը տարածուին:

Ուրիշ տպագրութեան կերպ մ'ալ կայ որ շուրջ 90-րորութեամբ կը կատարուի, մարդու աշխատութեան հարկաւորութիւն չկայ. անգամ մը շարուածքը ու թանաքը մեքենային մէջ տեղադրուելէն ետեւ, տղայ մը թուղթը մէկիկ մէկիկ սեղներուն վրայ կը հաստատէ (նաեւ աւանց ասոր ալ), ու մեքենան շրջոյ զօրութեամբ, երթալով գալով տպագրութիւնը կը կատարուի: Աս կերպ տպագրութիւնը շատ աւելի շահաւոր է, ինչու որ քիչ ատենուան մէջ շատ բան կրնայ տպուիլ, եւ հիմակուան ատենա Փարիզ, Լոնտոն, Գերմանիա ու Վիեննա գրեթէ շատ տպարաններու մէջ աս կերպով է տպագրութիւնը:

Ընթերցուածի վրայ:

Տպուած աղէկ գրուածներու ընթերցուածը (lecture) անմենն օգտակար ու ամենահարկաւոր բան է. կարգաւ հոգին կ'արթնցընէ, միտքը կը կերպաւորէ, յիշողութիւնը կը զօրացընէ, դատողութեան կարողութիւնը կը սրէ, ճաշակը կ'առնուացընէ, երեւակայութեանը կենդանութիւն կու տայ: Ընթերցուածը զմեզ մտքը ամէն դարբու ու աշխարհքիս ամէն կողմը կը փոխադրէ, մեզի դատարկ ժամանակինս կը կարճեցընէ, ձանձրութենէ ու դատարկութեան վտանգներէն զմեզ կը պահպանէ, եւ հոգեւոր վրայ այնպիսի զօրաւոր աղբեղութիւն ի գործ կը դնէ, որ շատ մարդիկներուն վրայ մտաւոր տաղանգի պահպանութիւնը կը լցընէ. աւանց անոր ուսումը յառաջ չկրնար երթալ, եւ նոյն խաղաղաւոր երիտասարդները ամենախաղաղութիւն չեն կրնար ընել:

Բայց աս օգուտները կամ ազդեցութիւնները յառաջ բերելու համար պէտք է ընտրութեամբ, կարգաւ ու Մտադրութեամբ կարգալ: 1. Ընտրութեամբ կարգալ ըսելով կ'իմացուի, անհամար տարուած գրքերուն մէջէն զանազան ընտրել, որոնք նիւթին կողմանէ երեւելի են, ու կրօնի եւ բարի վարուց դէմ բան չեն պարունակեր: Ազէկ գրքերը հոգւոյն ու մտաց ընտիր անուողն են, իսկ ասոր հակառակ գէշ գրքերը թոյն են, որոնք անուցանելու տեղ կը սպաննեն: 2. Կարգալ կարգալը, կարգ մը բռնել ըսել է, այս ինքն բնա քմաց, երբեմն աս եւ երբեմն ան հեղինակները կարգալու չէ, վախճանագրուի եւ հետաքրքրութեամբ միայն թղթատելով: 3. Մտադրութեամբ կարգալ ըսելով ալ ան կ'իմացուի, որ պէտք չէ միայն գիրք մը վերելեցող կարգալով զո՛հ ըլլալ, հասար անոր մէջ բովանդակուածները ըստ մասին բնա առ բնա մտքին մէջ պէտք է դրոշմել, կարգացածին վրայ համար պահանջել ու անոնցմէ քաղուածոյք մ'ընել: Ուրեմն ասկէց կը հետեւի որ բանը շատ կարգալուն վրայ չէ, հասար աղէկ ու կարգաւ մը կարգալուն վրայ: Մատենադարան (մի եւ նոյն նիւթերու վրայ գրուած գրքերու ժողովածոյք) մը ընտրելը ամենէն ընտրելին է. իմանալով որոշեալ դարու մը գրքերը, որ դարուն մէջ մի եւ նոյն նիւթերու վրայ շատ գրուածներ երած են, բայց ասոր մէջ ալ միտ դնելու բանն ան է, որ նոյները անպարսաւ սկզբամբ եւ ուրիշներէն վերջաւ ըլլան: Այսպիսի մատենադարաններ մեր աղ-զին մէջն ալ քիչ շատ կը գտնուին, եւ հետզհետե ալ երեւնալու վրայ են, որով թէ ազգային լեզուին մշակութեան կ'օգ-տեն ու թէ ազգային յառաջադիմութեան նպաստ կ'ըլլան:

ՍԱՆՔԱՆՈՒՐՔ ՈՒ ԶՈՒՍՐԾԱԽԻՔ

Շիլլերի հանդէսը:

Ամիս մը կայ որ բոլոր Գերմանացիք, ու նոյն իսկ օտար ազգերը կը պատրաստուէին իրենց ամենէն երեւելի պուէտին Փրեդերիկոս Շիլլերին հարիւրամեայ ծննդեան տարեդարձը (Նոյ. 10ին) մեծ հանդիսութեամբ կատարելու: Պրուշի կառավարութիւնը աս հանդէսը իր տէրութեան մէջ արգիլեց, բայց Աւստրիայի կառավարութիւնը, չէ թէ միայն հրամանը չըլլացաւ, այլ նաեւ դրամական օգնութիւն ալ մատակարարեց նոյն հանդիսութեան կատարմանը, որն որ շաբաթ մը պիտ'որ տեսէ: Արգ հանդէսը Աիլենա Նոյ. 8ին, կէսօրը, Բէտուլթէն սալ ըսուած սրահին մէջ սկսաւ, ուր ներկայ էին նոյն իսկ Այսթրիա ու Այսթրուհին ու պալատականք. իրիկունն ալ ջահերու թափօրը եղաւ: Բոլոր քաղաքը ոտքի վրայ էր, փողոցներն ու հրապարակները բոլոր բռնուած էին, եւ թափօրին դալատեան կը սպասէին: Ժամը 8ին յաւաքուրնէ ծանուցուած յայտարարին համեմատ չուն Բրադերի հրապարակէն ծամբոյ ելաւ, դէպ ի Ֆրանցէլսթաու ըսուած քաղքին մէկ դրան առջեւի հրապարակը որոշեալ փողոցներէն (Ե՛՛կէրցայլէ, Ֆրանց-Եոդէֆ-Գէ, Ստեֆանսփլաց, Արապէն, Հօֆ, Ֆրայուսկ, Շօթթէնթոու) բազմաթիւ հանդիսատեսներուն մէջէն ընթանալով: Չուն կազմուած էր, քաղքին ատենակալներէն, վաճառականութեան, ճարտարարուեստներու ընկերութիւններէն, բազմարուեստեան համալսարանին, բժշկական փորձապետաց բազմութենէն, ուսանողներու գունդէն, երգեցողաց ընկերութենէն, Շիլլերի մասնաժողովէն, գիտութեանց ու արուեստից ձեմարանի անդամներէն, լրագրաց ընկերութենէն, թէատրոններու անդամներէն, զբոսածախներէ ու տպարանատեսներէ, եւ այլն: Երկու երաժշտաց գունդեր կ'ընկերանային 6000 հոգուով կազմուած չունին: Աս յեշուած ընկերութիւններէն օմանք ջահեր, օմանք զոյնգոյն լուսաւորուած գնդակներ, ու այլ եւ այլ զօրչներ ու պուէտին գրուածներէն զանազան կտորներ դարդարուն շքեղանակներու մէջ ոսկեգրով գրուած կը կրէին, որոնք պանդուխտեան իրեւոյթ մը յառաջ կը բերէին: Այսպէս բոլոր ծամբաներու մէջ երբեմն երաժշտական նուագարանները հնչեցնելով, երբեմն երգեցողաց գունդը իրենց գեղեցիկ ձայները լսեցնելով վերջապէս ժամը 8ին չուն վերոյիշեալ հրապարակին

հասաւ, որն որ Շիլլերի նուիրուած է, ուր որ քաղաքապետը իր խորհրդականներով չուն կը սպասէր: Շիլլերի խոշոր արձանը ծաղկաւէտ ու ծառազարդ հանդիսատեսողոյն մէջտեղը կանգնուած էր. իր բոլորախիբ բաւական ընդարձակութեամբ կաղերու ու ջահերու բազմութեամբ լուսաւորուած: Հանդիսատեսողոյն երկու կողմը երկու բեմեր կանգնուած էին ճառաստեղներուն համար: Երկու կողմերը կէս լուսնաձեւ շարուեցան բոլոր չուն մասնակից եղող ջահաւորները, իսկ մէջտեղը երաժշտաց գունդերն ու երգեցողաց ընկերութիւնը: Շիլլերին երգը երգեցուելէն ետքը Հենրիկոս Վապէն գեղեցիկ ճառ մը խօսեցաւ ի գովեալ Պուէտին: Ճառը վրձնալուն պէս Ալեցցէի աղաղակը օդը կը թնդացնէր. ասոր վրայ երգ մ'ալ երգեցուեցաւ: Կըզէն վերջը քաղաքապետը իր ճառը սկսաւ, ծանուցանելով Այսթրիա որոշումը նոյն հրապարակը Գերմանիայի մեծ ու երեւելի պուէտին անուամբ կոչելու ի յեշտամէկ այր հանդիսութեան, որով իր տէրութեան մայրաքաղաքը կատարած ատեն, ինքն ալ մասնակից կ'ըլլայ իր ուրախացութիւնը յայտնելով եւ այլն: Ալեքսանդրին ատեն նոյնպէս «Ալեցցէ Այսթրիա» աղաղակը երկինք կը բարձրանար, ու ազգային երգը սկսած ատեն պէնկալեան հրով բոլոր հրապարակը կրկին լուսաւորուեցաւ: Ասկէց ետքը ամէն մէկ ընկերութիւն գունդ գունդ իրենց ջահերով ու զարդերով քաղքին այլ եւ այլ կողմերը ցրուելով իրենց տեղերը դարձան: Օդը չուն մինչեւ Շիլլերի հրապարակ հասնելը շատ աղէկ էր, վերջէն քիչ մը սկսաւ ցօղել: Բոլոր Աիլենա ոտքի վրայ ըլլալով ալ, ամենէն շիթուութիւն մը չելաւ, յետ որոյ որ ամենէն զինուոր ալ չկար:

Աս վերջի մէկ քանի օրերն ալ մասնական հանդէսներ պիտ'որ կատարուին այլ եւ այլ թէատրոններու ու սրահներու մէջ ու շամենէն վերջի օրը մեծախորտիկ սեղան մը տալով հանդէսը պիտ'որ վերջանայ:

Մազնիսի ազդեցութիւնը:

Հայկերէնացուէն (Սաքոնիա գաւառի մէջ) խրատական ու միանգամայն գիտնական դէպք մը կը հազարուի: Տեղացի պաշտօնատարի մը մէկ տարեկան տղան աղախնոյ մը հոգացողութեան յանձնուած էր. օր մը աս աղուն փորը անպաշտութեամբ մինչեւ կէսը ասեղ մը կը մտնէ, զորն որ աղախինը առանց դերձանի զգեստին վրայ խոթած էր: Անմիջապէս խնայեցուելով վրայ հասան որ ասեղը դուրս քաշէն հանէն: Բայց տղան լալով դէպ ի առջեւ ծռեցաւ, որով ասեղը բոլորովին ներս մտնելով աներեւոյթ եղաւ: Բժշկաց ամէն հնարքը պարագ եղաւ, թէպէտ մարմինը կտրելով ու զանազան գործիքներով շատ փորձեցին ասեղը դուրս հանելու համար: Յանկարծ տառապեալ ու անմիթար ծնողաց միտքը եկաւ, որ ուրիշ տնգամ մը աչքին մէջէն երկաթի փղուրք մագնիսով հանուեցաւ: Բնականապէս աս փորձն ալ պէտք էր ընէր: Ուստի բուսական զօրաւոր մագնիսի կտոր մը բերին ու ասեղին մտած տեղը մօտեցնելուն պէս, ծնողաց մեծ ուրախութեամբ, ասեղին մէկ ծայրը վերջին վրայ դրուած կապին մէջէն երեւան ելաւ, ու մագնիսին օգնութեամբ առանց մեծ դժուարութեան եւ առանց ուրիշ հատուցներ ընելու դուրս հանուեցաւ:

Հսկայածնու կտոր:

Փարիզի փողոցներուն մէջ հիմակուան ժամանակ հրէշ կառքեր կ'ընթանան, որոնց մէջ կայսերական անուամբ կառքը արտաքոյ կարգի փառաւոր ուշքեղ է. նոյն կառքին մէջ 40-50 հոգի հանգիստ կը նստին, եւ այնպիսի կերպով շինուած է որ հոյզն ու օգին խստութենէն ամենեւին անհանգստութիւն չեն կրեր:

Արուշի սուտ թալիքը:

Արուշի մէջ նարեա թալիքի փոփոխութեան մէջ մեծ զգուշութիւն կ'ըլլայ, որովհետեւ քիչ մը թէթեւ թալիքներ երեւան ելած են, որոնց դրոշմը կատարեալ ճիշտ է, բայց բուն ստոյգ թալիքին վրայէն հանուած ու մէջը սուտ արծաթ ձուլուած է. միայն եզրներուն զրերը անհետ ըլլալուն շատ դիւրաւ կը ծանցուին:

Քաջ զինուոր մը:

Պաշտօնակալին մէկը, պատերազմէ մը ետքը հասարակ զինուորի մը հարցուց թէ ինչ դիւցազնութիւն ըրած է: Ես, պատասխանեց զինուորը, լի կատաղութեամբ թշնամի զինուորի մը վրայ յարձակեցայ ու անոր երկու ոտուրները կտրեցի: Լաւ, ըսաւ պաշտօնակալը, բայց ինչու գլուխը չէ: Որովհետեւ, կրկնեց զինուորը, գլուխը արդէն գացած էր:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

Եւրոպայի քաղաքային ընթացքը անցեալ եւ կամ միւս ամսէն աւելի հաստատուն կերպով մը չաւառ: Գետնանազիտութեան բարակ մտածութիւնը, որն որ խորամանկութենէ վար չիմնար, հոն հասաւ որ (դիցաբանութեան մէջ պատմուածին համաձայն) ցորեկը գործածը գիշերը կը քակէ ու նորէն հիւսել կը ցուցնէ: Ներքինը չգիտնալով, արտաքին երեւոյթները յաւաջ բերեց: — Չիւրիկի ժողովքը, որն որ երկու շաբաթ պիտ'որ տեսէր, հաղիւ երեք ամիսէն ետքը ըմբռնալու մտիկցաւ: Ասոր որոշմանցը վրայ որչափ Անգղիայի ու Բելգիայի լրագիրներէն կ'իմանանք, կը տեսնենք որ Ալիւաֆրանգա երկուց կայերաց մէջ գրուած հիման վրայ եղած է: Ստորագրութիւնը թէպէտեւ չեղաւ, բայց ստորագրութենէ յաւաջ ըլլալու նախաշաւի գործքերը կատարուեցան, որուն դեռ ձեռք չըրած՝ Աւստրիայի առաջին երեսփոխանը Բոլորէտո կոմսը կաթնուածով վախճանեցաւ ու հիմա իրեն տեղը Բարօլի կոմսը անուանուեցաւ: Աս Աւստրիայի ու Գաղղիայի մէջ առանձին ըլլալու խաղաղութեան դաշինքը, Սարդինիայի ու Աւստրիայի մէջ ըլլալու վերջնական Եւրոպայի խաղաղութեան ծամբայ պիտի բանայ, որուն մէջն է գլխաւոր անլուծանելի կնճիւր, ցորչափ Սարդինիան բոլոր թերակղզւոյն ինք առանձին իշխելու վախճանին համար յեղափոխութեան գլուխ ըլլալէն չի դադրիր, ու երբեմն աս ու երբեմն ան տերութեան արդեցութեան տակ ինք զինք չի դնէր:

— Գաղղիան արիւնհեղութեամբ Իտալիայի մէջ ուղած աղքեցութիւնը գտայ ըսելու ատեն՝ Անգղիան ասոր նախանձելով Սարդինեան ու անով ամէն յեղափոխական տարրերը ձեռք կ'առնու, ու զրգուութիւնը շարունակել կու տայ: Բոմբանիայի, Գոսկանայի, Մոտենայի ու Բարմայի մէջ անիշխանութիւնը յաւաջ երթալու ատեն՝ Սարդինիայի անկաջ կուտակները զանազան ազդերուն արտամբներէն ժողոված զօրքերով անոնց վրայ կը տիրեն ու Բիւնմոնթէի հետ միանալու ճիգերն ի գործ կը դնեն: Ստոյգ է որ Իտալիան երեւելի յաղթութիւններով աս վիճակի մէջ բերող Գաղղիան՝ թէ որ ուղերձ կրնար աս շիտթութեանց վախճան տալ. չտալը կը ցուցնէ որ դեռ ըլլալիքներ կան որոնց բոլոր աշխարհք անհամբերութեամբ կը սպասէ: Իբրեւ հաստատուն կ'ըսուի թէ աս ամէն բաները կարգի դնելու համար, վերջապէս տերութիւնները միաբանած են Փարիզ ժողովուրդը: Բայց շատերը իրաւամբ ասկից աւելի կը վախնան, որովհետեւ ասոր մէջ խօսուելու նիւթին միտքը աւելի ան պիտ'որ ըլլայ թէ ո՞վ ի մէջն մեծ է, ու թէ հետեւաբար աշխարհքիս մէջ որուն խօսքը պիտ'որ անցնի. ժողովուրդը համար առնուած պատճառը ոչինչ է, թէ որ մինչեւ հիմայ ինդիքը չիլուծուեցաւ նէ, նիւթին դժուարութիւնը չէր հապա կամաց պակասութիւնը:

— Աւստրիայի ամէն գաւառներուն մէջ կայսեր Օգոստ 22ին տուած յայտարարութեան համեմատ ներքին կարգադրութիւնները կը շարունակուին: Պր. Հիւսթերին՝ Ոստիկանութեան գլխաւորին՝ պաշտօնը ընդունելէն երկու ամիս ետքը հրատարակուած ասոր ամենեւին արդէլք չըլլար, ինչպէս իրեն անցնանց թիւերի պաշտօնեան կայսեր կողմանէ խոտոցաւ:

— Բուստիայի Մեծափառ կայսեր Պրեզլաւ 22ին Պրուսիայի իշխող իշխանին հետ տեսնուին Եւրոպայի լրա-

գրաց զանազան խորհրդածութիւններ ընելու նիւթ տուաւ. մեծ մասը յայտ՝ կը միաբանին որ երկու կամ իրենց հետ մէկտեղ նաեւ Անգղիայի տերութեան մէջ ասկից ետքը Եւրոպայի խաղաղութիւնը աւրող փորձերուն դէմ միաբան խօսիլ ու գործերն եղած ըլլայ:

— Մարոքքոյին դէմ Գաղղիայի կողմանէ արշաւանքը սկսաւ ու Սպանիայի կողմանէ ալ սկսելու վրայ է. պատճառն հաստուցում ինդրերն է, որն որ հաւանական չ'երեւար ու անոր համար ալ Անգղիայի ու Գաղղիայի մէջ յարաբերութիւնները աւելի պաղելու վիճակի մէջ է: Միով բանիւ Արեւելք ու Արեւմուտք յեղափոխութեան հոգին տիրած է, որուն վախճանն՝ օրինաւոր իշխանութիւնը տկարացնելու ու ռաւիկաց ձեռք տալն է, որպէս զի գօրաւորը աւելի դիւրին յափշտակէ:

— Իբրեւ ստոյգ կ'ըսուի որ Նոյեմբ. 10ին Չիւրիկի մէջ խաղաղութեան ստորագրած ըլլան: Մանրամասն տեղեկութիւնները Նոյեմբերի քաղաքական տեսութեան մէջ կը կահորդեն:

ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆՔ

Տ Ո Մ Ա Ք
Կ Ա Մ

ՕՐԱՅՈՅՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ

1860

Ն Ա Հ Ա Ն Ջ Տ Ա Ր Ի Ո Յ

Գ. ՏԱՐԻ

Ինչպէս՝ առջի երկու տարիները՝ նոյնպէս աս յօտաւոր 1860 տարւոյ համար ալ աս Ընտանեկան Տօնարը կ'ընծայենք մեր սիրելի Ազգին՝ իբրեւ կարեւոր գրքոյի մը, որուն բովանդակածն՝ իր երկու նախորդներուն պէս՝ բայց ի տոմարական դիտելիքներէն՝ աշխարհագրական, պատմական, բնագիտական, բարոյական ու զուարճալի տեղեկութիւններ են. որոնք կը յաւանք թէ հաճոյական կ'ըլլան պատուական Աղգայնոց, ինչպէս նաեւ:

ՕՐԱՅՈՅՑ ՏԱՐԻՍԱ 1860 ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻՈՅ

Համար տպուած միաթերթ տոմարը:

ՀԱՄԱՌՕՏ

Վ Է Մ Ա Ք Ա Ք Բ Ո Ռ Թ Ի Ն

ԱՄԵՐԻԿԱՅ

Ի ՆՊԱՍՏ ՈՒՍԱՆՈՂԱՅ ԱՅՈՒՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ

Ամերիկայի ամէն մասանց վրայ աշխարհագրական ու մանաւանդ քաղաքային կարեւոր տեղեկութիւնները կ'աւանդէ աս համառօտ տետրակը, որ չէ թէ միայն աշխարհագրութիւն սորվողներուն՝ հապա Ամերիկայի տերութեանց վրայ ճիշդ ծանօթութիւն ունենալ ուզողներուն մանաւանդ լրագիր կարգացողներուն օգտակար կըլանայ ըլլալ:



ԵՌՄՈՊԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 25.

1859

Բ. ՆՍՏՈՐ

ՏԵՐՈՑ ԽՂԻԸ ԿԱՐ ԳԻՊՈՒՐԿ



Գ Լ Ո Ւ Խ Ի Բ.

Իսրայել երդում:

Էս գիշերը Ղեգգերաւի, Լոյէ ամրոցին գոց եւ լուսաւորեալ սրահին մէջ հարիւրէն աւելի քաջ ասպետներ ժողվուած էին: Սեւերով ծածկուած սեղանի մը բոլորովիքը, եւ նոյնպէս սեւ բարձերով շտակուած նստարաններու վրայ կը նըստէին: Երկայն սեղանին մէջ տեղը երկու մոմերու մէջ խաչելութիւն մը կար: Աս գիշերային ժողովքին գլխաւոր նպատակը ամենուն երեսէն յայտնի կ'ըլլար: Գահազուխը նստողը արծաթի պէս սպիտակ մազերով ծերունի մըն էր: Անոր ազնուական եւ պարզ կերպարանքը, իր հոգւոյն արժանապատուութեանը եւ անձին ազնուականութեանը հաւատարիմ գրոշմն էր: Աս ծերունին, Լոյէ ամրոցին Հուկոյ Սէէլպախ դուքսն էր:

Օտրունին զարմանալի ծանրութեամբ ոտք ելաւ, եւ երբոր բոլոր ժողովականաց մէջ խոր լուծիւն տիրեց, հետեւեալ խօսքն սկսաւ.

«Յարգելի բարեկամներ, ազնիւ եղբայրներ,»:

«Մենք հոս յանուն Աստուծոյ՝ որուն պատուոյն համար սրերնիս կը կրենք, ժողվուած ենք, որպէս զի Աստուծոյ պատուոյն, մարդկային նուիրական օրինաց եւ մեր իշխանին ու հայրենեաց վերաբերեալ էական բաներու վրայ խորհնք,»:

«Աստուած վկայ է որ մեր ներկայ ժողովքին վախճանը ինչպէս սուրբ եւ էական է: Հարկ էր որ երբ եւ իցէ քաջ ասպետաց բազմութիւն մը մէկտեղ գային եւ մէջերնին Գեօրգի իշխանութեան դէմ նուիրական դաշինք մը դնէին, եւ ան դժոխային ոճրագործութեանց՝ որոնցմով չլուած անիրաւութիւն անիրաւութեան վրայ եւ յանցանք յանցանքի վրայ կը գիղուի վերջ մը ապին: Թող պիտի տանք որ բոլոր արգարոց արիւնը վազէ եւ հայրենիքը ուղնչա-

նայ: Գեօրգի յերկինս աղաղակող անիրաւութեանց եւ անամոթութեանց հաղարաւոր օրինակներ չունինք: Այնչափ բերաւոր սպանութիւններ անպատիժ պիտի մնան: Ե՛ղբարք, դուք իսկ վկայ էք, որ մեր դժբախտ հայրենեաց մէջ, հազարաւոր բերաններէ դաւն տրտունջներ երկինք կ'ելլեն: Հիմակուան ատենս այնչափ հարիւրաւոր այրիներ ու որբեր, Գեօրգի անիրաւ եղանակաւ, անայր, անհայր մնալուն համար չէն հեծեր: Անտառներու մէջ, որչափ անմեղներ, Գեօրգի անիրաւութեանց զոհ եղած ասպին անդին կը թափառին, որոնց սնունդն ուրիշ բան չէ բայց եթէ վայրենի ծառոց պտուղներ եւ արմատներ, խմած ջրերնին ալ մերձաւոր վտակի մը ջուրը, եւ խոռոչ ծառ մը իրենց բնակարանը: Ասոնցմէ ոմանք վերջապէս իրենց թշնամուցն ձեռքը կ'իյնան, իսկ ոմանք ալ չքաւորութենէ եւ սննդեան պակասութենէն մահերնին կը գտնեն: Ո՛հ, որչափ քաջ եւ առաքինի ասպետներ անամոթ Գեօրգի յախշտակելու եւ սպաննելու ցանկութեան դժբախտ զոհերը եղած են: Գեու նորերս այսպէս զոհ եղած սքանչելի ասպետները մէկիկ մէկիկ անուանել չեմ ուզեր: Աչքերնուդ մէջ եղած դեռ նորոգ արցունքները յայտնի կը խօսին թէ ինչպէս սրտերնիդ անբժշկելի վերօք վերաւորած է,»:

«Իսկո՛ղճ հայրենիք, ինչ պիտի ըլլայ վիճակդ եթէ որ ամուր թումբով մը աս ծածուկ չարեաց առջեւն առնուելու չըլլայ: Ազնուական սերունդը կը սպաննուի, ամրոցները բոլոր աւազակաց եւ մարդասպանաց գբեր կ'ըլլան, խեղճ ժողովուրդը կը կեղեքուի եւ կ'ընկճուի, եւ ան սիրուն դաշտերը, արտերն ու այգիները անապատ կը դառնան: Գեղեցիկ եւ փառաւոր հայրենիքն ո՛ւր կը մնայ, իրեն ասպետան ստուգիւ զարհուրելի կ'ըլլայ: Կայսեր բաղձանքն ալ, աս Գեօրգի մէջ տեղէն վերցուիլն է, որովհետեւ ինքն ալ հայրենեաց երեւելի եւ բարի ասպետաց հետ կը խոստովանի, որ հին ատենուան ան երեւելի եւ բարեկարգութեան համար հաստատուած ժողովքը, աւազակաց բոյն եղած է: Ինքն ալ գիտէ որ ասոր դատաւորները ամէնն ալ անպիտան մարդիկ են, որոնք կրօնի վերաբերուաւ դատաւորաց ամոռներու վրայ նստած, նախանձէ, անձնասիրութենէ եւ վրէժխնդրութենէ գրգռած արգարոց արիւնը կը թա-

փեն: Եւ աս մարդիկները դեռ կեցած իրենց բարբարոսական ընթացքն յառաջ կը տանին,:

«Դուք սիրելի եղբարք, եւ մեր հայրենեաց շատ երեւելի ասպետները, Ֆեֆէ դէմ շատ անգամ օգնութիւն խնդրեցիք: Այսօրն ինչո՞ւ չ'օգնեք որ իր հպատակները ստուգիւ իբրեւ հայր կը սիրէ: Ինչո՞ւ մեծ բանակի մը գլուխն անցնելով Ֆեֆէն դէմ պատերազմ չի հրատարակեր: Արովհետեւ նոյն իսկ ինքն ալ անոր զօրաւոր ըլլալէն կը վախնայ, եւ իր գահը կորսնցնելէն կը դողայ: Բայց չի փոխեր որ հիմակ անոր անդամներն յառաջուան քաջ ասպետները չեն այլ վատ եւ իրենք զիրենք զեղխութեանց տուող մեղկ անձինք են: Ա՛խ եթէ որ գիտնար մէյ մը թէ իր տերութեանը մէջ դեռ անհամար քաջ ասպետներ կան որոնք կեանքն ու ինչքը աս չարեաց մէջ տեղէն վերցուելու համար տալու պատրաստ են, եթէ որ ինք աս բանս գիտնար, ստուգիւ ժամ մ'ալ չէր կորսուցնէր, եւ ահեղ բանակով զանի կ'ոչընչացնէր,»:

«Իայց մենք սիրելի եղբարք, որ մեր հայրենեաց անդամներն ենք, պէտք է որ զանի պաշտպաններ եւ ինչքն ու կեանքն անոր համար զոհենք: Անոր համար ալ չուշանանք, մէջերնիս սուրբ դաշինք մը հաստատենք, եւ արդար վրէժ մ'առնուինք: Արովհետեւ չարութեան չափը լեցուեցաւ, եւ հիմայ վրէժ խնդրութեան ժամանակն է: Եկած է ան ժամանակը, որուն մէջ Բարձրեալն այնչափ անմեղաց արեան վրէժը պիտի առնու: Մեր սուրերը, Աստուծոյ վրէժ խնդրութեան գործիքը պիտի ըլլան: Աստուծով պիտի պատերազմինք, եւ յաղթութիւնը մերն է: Այսօրն ու բոլոր հայրենիքը մեզի շնորհակալ պիտի ըլլայ, եւ մեր յաջորդներն զմեզ պիտի օրհնեն,»:

«Իայց եղբարք, իմ խօսքէս աւելի թշուառ անձի մը կերպարանքը՝ զոր ձեզմէ շատերը մեր հայրենեաց իբր քաջ ասպետը կը ճանչնար եւ քսան տարի ի վեր մեռելոց աշխարհքը կը կարծէր, անոր կերպարանքը ձեր վրայ աւելի ազդեցութիւն պիտի ընէ: Աս քաջ եւ պատուական անձը տեսնելը, ձեր քաջութիւնն աւելի պիտի բորբոքէ, եւ մեր զօրքն աւնոր առաջնորդութեամբը մեր հայրենեաց բոլոր Ֆեֆէերը պիտի ջնջէ,»:

Աս խօսքը լմնացածին պէս կողմնակի դրան մէկ փեղկը բացուեցաւ, եւ փառաւոր ասպետ մը ժողովականներուն մէջը մտաւ ու կանգնեցաւ: Ապրիկենի մը չափ խոր լուծիւն տիրեց, եւ ետքը հարիւր ձայն միաբերան «Տէր Աստուած», գոչեցին «անի մեր Մաքսը, մեր ազնիւ Վալտերնի դուքսն է,»: Մէկիկ մէկիկ ամէնն ալ անոր բազկացը մէջ նետուեցան, եւ բարի դուքսն ուրախութենէն գրեթէ ընկճուած էր: Ամենուն աչքին մէջ արցունքը կը փայլէր, եւ Վալտերնի դքսոյն երեւնալը բաղձացուած ազդեցութիւնն ըրած էր: Ազնիւ ծերը, տեսնելով որ վերջապէս իր բաղձանքը, այսինքն հայրենեաց աս թշուառութենէ ազատիլը գլուխ պիտի ելէր, ուրախու-

թենէն ապշած էր: Ամէնքն ալ Վալտերնի դքսոյն իրենց բարեմաղթութիւննին ընելէն ետքը, անոր պատմութիւնը լսելն ուրիշ անգամուան թող տալով, ամէնքն ալ ծուր դրին եւ կ'աղօթէին որ Աստուած իրենց երգումն ընդունի եւ ձեռնարկութիւննին օրհնէ: Եւ ասոր վրայ երգում պիտի ընէին:

Մաքս Վալտերնի դուքսն ասպետաց գլուխն անցած ըլլալով երգումն իրեն առջեւը պիտի ըլլար: Ինք սուրը պատենէն քաշեց, միւսներն ալ նոյնն ըրին: Գուքսը սուրը վեր վերցնելով երգման խօսքերը ըսաւ, միւսներն ալ նոյնպէս սրերնին բարձրացուցած անոր ըսածները կրկնեցին:

Աս մէկ երգմամբ կազմուեցաւ ան զօրաւոր դաշնակցութիւնը, որ Աստուծոյ օգնութեամբը զարհուրելի Ֆեֆէ բոլոր Գերմանիայէն պիտի բառնար: Աստուածալ անոնց դաշնակցութիւնը օրհնեց:

Գ Լ Ո Ի Խ Ի Գ.

Գաղտնի ֆեմիլի դեմ պատերազմ:

Սուրբ դաշնակցութիւնը եղած լմնացած էր, Մաքս Վալտերնը դաշնակցութեան զօրաց հրամանատար դրուած էր, Գուստ Գիպուրկ, եւ Գուստ Շրայնէկ իր օգնականները որոշուած էին, եւ առանց ձայն հանելու շուտով պատերազմի կը պատրաստուէին: Եւ արդէն պատերազմը սկսելու որոշուած օրն ալ հասած էր: Ժողովուրդը մեծ զարմացման մէջ էր: Ֆեֆէն անձինքները՝ դիմացնին քաջ մարդկան անակրնկալ մեծ բանակ մը տեսնելով կը զարհուրէին:

Դաշնակցութեան մեծը, Գերմանիայի բոլոր Ֆեֆէերն պատերազմ հրատարակեց. որոնց վրան ահն ու վախը տիրած էր, որովհետեւ իրենք պատրաստուելու ատեն ունեցած չէին: Յարձակումը նախ եւ յառաջ ան ամրոցներուն վրան եղաւ որոնք Ֆեֆէ ժողովուրդու տեղերն էին: Սոյոգ է աս ամրոցները շուտով Ֆեֆէ զօրքերով լեցուեցան, բայց ժամանակնին կարճ, վախերնին մեծ եւ քաջասրտութիւննին քիչ էր: Դաշնակցաց զօրքը որչափ որ յառաջ կ'երթար այնչափ ալ կ'աճէր:

Առջի պատերազմն սկսաւ, եւ առջի յարձակումը Արէնսպէրկի ամրոցին վրայ եղաւ. պատերազմը խիստ եւ արիւնահեղ էր:

Թշնամեաց սարսափը կրկնապատկուեցաւ երբոր տեսան որ դաշնակցաց զօրաց գլուխն անցնողը Մաքս Վալտերն էր, զոր շատոնցուրէն ի վեր մեռելոց մէջ կը համարէին, եւ անոր քով Գիպուրկ Գուստ կը կենար, զոր Գիպուրկի փլատակաց տակ թաղուած կը կարծէին:

«Մեռելները կենդանացեր են, եւ մեզմէ վրէժ առնելու եկեր են», կ'ըսէին թշնամիք, եւ դաշնակցաց զօրքերուն «կեցցէ Մաքս, կեցցէ Գիպուրկ, Աստուած մեզի հետ է եւ մեր նպատակը արդարութիւն», աղաղակը թշնամեաց ականջը շատ զարհուրելի կու գային: Դաշնակցներն առիւծի պէս կը պատերազմէին,

եւ թշնամեաց բանակի մէջ մահը գաղանաբար կը ճարակէր: Մաքս զօրաց զլուսն անցած շատ քաջութեամբ կը պատերազմէր, եւ իր պատերազմի սուրն ամէն մէկ շարժելուն գրեթէ մէկ մէկ հոգի գետնին կը պառկեցնէր: Երկու Գունոնները, իրենց ծերունի զօրապետն առիւծաբար կռուելով կը պաշտպանէին, գրեթէ հարիւր անգամ իրենց վահանովն ու սրովը ծերունւոյն վտանգն անցուցին: Երկու երիտասարդք քաջասրտութեան մէջ իրարու հետ կը մըրցէին: Երկուքն ալ քաջութեան հրաշալիքներ կ'ընէին, եւ բոլոր զօրաց զարմացումը վրանին կը ձգէին: Երկու անգամ Գիպուրկ Շգայնէկը, երկու անգամ ալ Շգայնէկ զԳիպուրկ մահուընէ աղատեց:

Ամրոցը առնելու համար յարձակման սկսան, ամրոցին պատերուն վրայ առջի ոտք կոխողն էր Գիպուրկ, Շգայնէկն ալ երկրորդը եղաւ, ետքը բոլոր զօրքն ետեւէն հասաւ: Ամրոցէն վար յաղթութեան աղաղակ մը հնչեց եւ Արէնսպէրկ ամրոցը դաշնակցաց ձեռքն էր: Ֆեֆէ գատաւորաց արիւնը հոս սկսաւ հեղեղի պէս վազել, եւ ո՛վ որ սրոյ տակ չէյնալու բարեբախտութիւնն ունեցաւ, այնպիսին շղթաներու զարնուեցաւ: Աստուծոյ վրէժը Արէնսպէրկի ամրոցին վրայ կը գոտար, եւ քիչ մը ետքը նոյն ամրոցը բոցերու մէջ էր:

Վաշնակցաց յաղթութեան եւ Արէնսպէրկի Ֆեֆէն բնաջինջ ըլլալուն լուրը շանթի արագութեամբ ամէն տեղ տարածուեցաւ: Աս զարհուրելի լուրը տեղ տեղ ուրախութիւն, եւ տեղ տեղ ալ սարսափ պատճառեց: Գաշնակցաց զօրքը միշտ աւելնալու, եւ թշնամեաց քաջալերութիւնը տկարանալու վրայ էր: Նոյն իսկ կայսրն ալ դաշնակցաց քանի մը հազար քաջ զօրք օգնութեան խաւրած էր: Անոր համար դաշնակցաց զօրաց բերանը պտրտած երկու զարհուրելի անուանց հետ կայսեր անունն ալ յիշուելու սկսաւ: Ահն ու երկիւղը դաշնակցաց զօրքէն յառաջ կ'երթար, եւ հասած տեղերնին յաղթութիւնն ու փառք էր: Հետեւեալ յարձակումներն ալ թէ շուտ եւ թէ դիւրաւ եղան, եւ ուրիշ ժողովատեղիներն ալ առնուեցան ու քանդուեցան: Ամենէն վերջը կարգը Աեֆելսպուրկին եկաւ: Հոս պատերազմն ամենէն խիստն էր, եւ կարծես թէ բախտը դաշնակցաց հետ խաղալ կ'ուզէր, որովհետեւ պատերազմը դաշնակցաց համար յանկարծ անյաջող դիրք մ'առաւ:

Մաքս գերի ինկաւ . . . Մաքս թշնամեաց ձեռքն է, կը գոչէր բոլոր զօրքը զարհուրելի եղանակաւ, եւ աս աղաղակն ընդհանուր սարսափ մը պատճառեց: Գիպուրկ կատրած էր, որովհետեւ իր հայրը, նոյն գերի ինկող ծերունին քսան տարի թշնամեաց ձեռքէն պահած եւ պաշտպանած էր, եւ հիմայ ճշգիւ ան ամրոցին մէջ ուր իր հայրը մեռնելու ատեն ծերոյն համար մասնաւոր խնամք յանձնած էր, իր թշնամեացը զոհ պիտի ըլլար: Գիւցաղն Գիպուրկին արիւնը երակացը մէջ կ'եռար, ուստի զօրաց հրամանատարութիւնն ինք վրան առաւ, եւ իր անմահելի

քաջութեամբը բոլոր զօրաց սրտին մէջ հուր վառեց Սաստիկ պատերազմ քաջուեցաւ, որովհետեւ պաշարւողներն ալ մեծ արուածեամբ կը պատերազմէին, եւ երկու կողման ալ մեծ զոհեր կը պատճառէր: Յաղթութիւնն երկայն ատեն անորոշ մնաց:

Գ Լ Ո Ի Խ Ի Գ .

Բաւնտը:

Պատերազմին սաստկացած ատենը Պէտրա դքսուհին եւ Հեղինէն խուցի մը մէջ ծուներ դրած եւ վախով ու արտասուօք կ'աղօթէին որ զարհուրելի պատերազմը յաջող ելք մ'ունենայ: Բայց ամէն մէկն իր անձնական բաղձանքն ունէր, Պէտրա կ'աղօթէր որ դաշնակիցք յաղթեն, իսկ Հեղինէ՝ որ իր հայրը աղատի:

Համառօտ՝ բայց ջերմեանդ աղօթքէն ետքը՝ երկու բարեկամները ոտք ելան եւ իրար մխիթարել կ'ուզէին:

«Աղօթքնիս ըրինք», կ'ըսէր դքսուհին, «եւ հիմայ մնացածն Աստուծոյ թողունք: Որովհետեւ Աստուած ինչպէս որ կը կարգադրէ, ան է բարին, թէեւ մեր բաղձանքին դէմ ըլլայ:

«Այո սիրելի մայր», կ'ըսէր Հեղինէ աչքին արցունքը սրբելով «ամէն բանն Աստուծոյ թողունք: Մենք ամէնքս ալ իր ձեռքն ենք, եւ առանց անոր կամացը մեր գլխէն մազ մ'ալ չ'իյնար»,:

«Մտիկ ըրէ, սիրելի Հեղինէ, աս ինչ է», գոչեց յանկարծ դքսուհին եւ բաց պատահանին վազեց: Հեղինէ ալ ետեւէն գնաց:

«Յաղթութիւն, յաղթութիւն», կը հնչէր ամրոցին գաւթին մէջ պաշարւողներուն բերնէն, «դաշնակցաց զօրագլուխը մեր ձեռքն ինկաւ: Ա՛ր սա շունը, վար ամենախոր բանտը . . .»

Նոյն վայրկենի մէջ քանի մը զինուոր, ծեր զօրավարը շղթայի զարկած, դքսուհւոյն պատահանին առջեւէն կ'անցնէին: Ծերունին անտարբերութեամբ մը վեր նայեցաւ եւ դքսուհւոյն կերպարանքը իր աչքերը սեւեռեց, կ'ուզէր կենալ, բայց բիրտ զինուորները զինքը քաշեցին տարին:

«Տէր Աստուած», գոչեց դքսուհին եւ մարելով Հեղինէին բաղկացը մէջ ինկաւ: Հեղինէ վախէն անանկ աղաղակ մը հանեց որ ծառայ մը եւ աղախին մը միատեղ անմիջապէս ներս մտան որ տեսնեն թէ իրենց խաթունին ինչ եղաւ: Որչափ զարմացան մնացին երբոր տեսան որ դքսուհին Հեղինէին բաղկացը մէջ ինկած մտրած էր: Ասոնք անմիջապէս մարող դքսուհին բռնեցին ու անկողնոյ վրայ հանեցին, ուր նորէն աչքը բացաւ: Եւ խելքը վրան դառնալովը քիչ մը յառաջ տեսածին՝ զարհուրելի յիշատակութիւնն ալ միտքն եկաւ:

«Ո՛հ, սիրելի Հեղինէ, ինչ տեսայ», գոչեց դքսուհին ցաւով, երբոր ծառան եւ աղախինը հեռացած էին, «տեսածիս կարելիութեան վրայ հաղիւ կրնամ»:

վտասհիլ, եւ ի վերայ այսր ամենայնի չէ թէ միայն կարելի, այլ իրական ալ է: Ես զանի տեսայ, ինքն էր, ստուգիւ ինքն էր,»:

«Օ՞՞՞՞ վ տեսաք, սիրելի մայր, կը հարցընէր Հեղինէ զարմացմամբ:

«Վճռութիւնս, իմ դժբախտ Մաքսս, կ'ըսէր դքսուհին: «Բարերար Աստուած, կենացս մէջ զինքը մէջ մ'ալ պիտի տեսնեմ եղեր: Բայց ո՞հ, ան ինչ եղանակաւ տեսնել էր: Ո՞՞ զարհուրելի խորհուրդ, ինք ինձմէ երկրորդ անգամ պիտի յափշտակուի, եւ ինձի համար երկրորդ անգամ պիտի մեռնի եղեր: Հեղինէ աս երկրորդ հարուածին վրան ալ չեմ կրնար ապրիլ: Լաւագոյն էր որ չտեսնէի: Ես զինքն արդէն լաւագոյն կենաց անցած կը համարէի, եւ հիմակ, իրօք մեռնելէն յառաջ նորէն իմ մտերս, նորէն իմ աչքիս տակն եկաւ: Ո՞՞, իր նայուածքն՝ որով զիս ճանչցած պիտի ըլլայ, սրտիս մահացու հարուած մըն էր: Եկո՞ւր սիրելի Հեղինէ եկո՞ւր, ես չեմ կրնար երկայն ատեն դիմանալ. պէտք է որ զինքը մէջ մ'ալ տեսնեմ, պէտք է որ անոր հետ խօսիմ, եւ անոր կրօնը վրայ մեռնիմ,»:

Հեղինէ անանկ զարմացած ու ապշած էր որ ինչ ընելիքը չէր գիտեր, կ'ուզէր զինքը մխիթարել ու հանդարտեցնել. բայց դքսուհին բան մը մտիկ չէր ըներ: Հեղինէին ձեռքէն բռնեց, դռնէն դուրս ածապարեց, սանդղներէն վար իջաւ եւ ան դրան հասաւ, որ ստորերկրեայ բանար կը տանէր: Հոն կարծես թէ շանթէ զարնուեցաւ մնաց, երբոր դուռը կղպուած գտաւ: Զարհուրեցաւ, եւ դեռ հիմակ աչացը աղբիւրները բացուեցան:

«Աստուծոյ սիրոյն համար Հեղինէ,» կը գոչէր դքսուհին յուսահատութեամբ, «բանտին դուռը բանալ տո՞ւր, ապա թէ ոչ հիմայ կ'իյնամ կը մեռնիմ: Պէտք է որ անոր երթամ եւ զանի տեսնեմ, ո՞ սիրելի Հեղինէ, ազնիւ դուստր, որորմէ ինձի, եւ բանտին դուռը բանալ տո՞ւր,»:

Հեղինէ լալով դքսուհւոյն վիզը փաթթուեցաւ, «Ախ, սիրելի մայր,» կ'ըսէր, «ուզածդ ինչպէս կատարեմ: Բանտապետը չեմ ծանօնար, եւ թէ հիմայ զինքն ո՞ր փնտռեմ,»:

«Մ'ս զինքը կը փնտռեմ,» կրկնեց դքսուհին եւ անկէ հեռացաւ, Հեղինէ ալ ետեւէն կ'երթար: Աս եղանակաւ Ալեքսանդրի մեծ ամրոցին բոլոր անցքերէն անցան, եւ վերջապէս նորէն բանտին մեծ դուռը հասան: Հոն ծեր բանտապետին հանդիպեցան, որուն ձեռքը բանալներու կապոց մը կար: Դքսուհին անոր վաղեց եւ հեւալով կ'ըսէր. «Ախ բանտապետ կ'աղաչեմ, բանտին դուռը բաց, աս տեղն իմ ամուսինս բանտարկեցին, պէտք է որ հիմակ անմիջապէս անոր երթամ: Ինչո՞ւ կը դանդաղիս, ո՞հ բաց, բաց, շուտ ըրէ,»:

Բանտապետին բերնէն՝ ապշուածէն բառ մը չէր ելեր, զարմացմամբ դքսուհւոյն կը նայէր եւ դուռը բանալու բնաւ նշան չէր իտար:

«Ինչո՞ւ չես բանար,» կ'ըսէր Հեղինէ. «դուռը բաց եւ զմեզ վար տար,»:

«Մ'ս զմեզ վար պիտի տանիմ,» կը հարցնէր բանտապետը մեծագոյն զարմացմամբ:

«Հա՛, հա՛, դուն,» պատասխանեցին երկուքն ալ միաբերան:

«Սիրելի տիկնայք, Աստուծոյ սիրոյն համար, ինչ կ'ըսէք: Ես ձեզի բանտին դուռը պիտի բանամ: Ձեք գիտեր որ աս գործքս գլուխս ինձմէ կրնայ բառնալ: Բայց անկէ ան զարհուրելի բանտին մէջ ինչ գործք ունիք,» Այսպէս ըսաւ բանտապետը եւ կ'ուզէր հեռանալ:

«Վճռուեցոյ կ'ուզեմ երթալ, զոր հիմակ հոս բանտարկեցին,» ըսաւ դքսուհին եւ բանտապետին թեւէն բռնեց քաշեց:

«Ինչ կ'ըսէք խաթուն,» հարցուց բանտապետը զարմացմամբ, «գերի ինկած զօրավարը, որ դեռ հիմայ բանտարկուեցաւ ձեր ամուսինն է: Մեծ սխալմանց մէջ էք, անի պքսորեալ, եւ դատապարտեալ մըն է, եւ չիկրնար ձեր ամուսինն ըլլալ,»:

«Ինչ կ'ըսես,» կրկնեց դքսուհին, եւ բանտապետին ոտքն ինկաւ, եւ սրտաշարժ եղանակաւ կ'ըսէր. «Հա՛, հա՛ ան է, ան պքսորեալն է իմ ամուսինս: Խեղճ կնոջ մը որորմէ: Աստուծոյ սիրոյն համար, կ'աղաչեմ որ զիս բանտը տանիս,»:

«Մ'ս ինչ է,» գոչեց բանտապետն ամօշալով, «տիկինն ո՞տք ելէք. ես ձեր ծառան ըլլամ եւ դուք իմ առջեւ ծո՞ւնր դնէք: Կ'աղաչեմ ո՞տք ելէք,»:

«Չէ, չէ մինչեւ որ ինձի չորորմիս եւ զիս վար չտանիս ոտք չեմ ելեր,»:

«Մ'ս ալ նոյնը կ'աղաչեմ,» կ'ըսէր Հեղինէն ալ ծուներ դնելով, «զմեզ վար, ան պքսորելոյն տար,»:

«Դո՞ւք ալ, խաթունիկ,» գոչեց ծեր բանտապետը այլայլած, եւ վերջապէս սիրտը կակիցաւ եւ աչքերը լեցուեցան: «Ո՞տք ելէք, կ'աղաչեմ, ո՞տք ելէք, ձեր բաղձանքը կատարելու համար գլուխս վտանգի մէջ կը դնեմ,»:


Երկու տիկնայք ոտք ելան եւ բանտին դուռը շառաչելով բացուեցաւ:

Հիսուն աստիճան վար իջան եւ մուտ կամարի մը տակ հասան: Հոս բանտապետը ջահ մը վառեց, եւ դողդողացող տիկնանց առջեւէն կ'երթար: Հոն դեռնի տակ, ուր պատերաղմի աղմուկը չէր լսուեր, ուր գերեզմանի մը խոր լուծիւն կը տիրէր, հոն տեղը, տիկնանց վրայ մահուան սարսափ մը բերաւ: Մէջէ մէջ ծամբաներէ անցնելով քանի մ'աստիճան նորէն վարի ջան: Հոս ժանգոտած սանալի մը կղպակին մէջ մտաւ, եւ շառաչմամբ երկրթէ դուռ մը բացուեցաւ: Մուտ եւ զարհուրելի կամարի մը տակը մտան, ուր երկրթէ վանդակով իրարմէ բաժնուած երկու բանտ կային:

«Դժբախտն ան բանտին մէջ նստած է,» ըսաւ բանտապետը, եւ մի եւ նոյն վայրկենին մէջ զարհուրանք գոչեց: «Տէր Աստուած բաներնիս բուսաւ,»:

«Մատնուեցանք», գոչեցին երկու տիկիներն ալ, եւ վախերնէն ծուր գրին:

Դռներն ետեւէ ետեւ բռնութեամբ կը բացուէին, եւ ստորերկրեայ կամարներուն տակ, հետզհետէ մտնեցող զինուորաց յաղթութեան աղաղակները կը լսուէին: Բանտապետն ու երկու կանայք ծուր գրած իրենց ապագայ վիճակին կը սպասէին:



ՔԱՂԱՔԱՔԷՏՔ ԵՒ ՉՕՐԱՎ ԵՐՔ

ԺԱՄԱՆԱԿԻՍ

ԼՈՐՏ ՏԵՐՊԻ

Տերպի խորհրդանոցը գեթ քանի մը տարի դեռ Անգղիայի կառավարութեան ղեկը պիտ'որ վարէ: Որչափ որ ծանրակշիւ խնդրոյ մը մէջ առ խորհրդանոցը խոնարհեցաւ ալ նէ, ոչ միայն առ հարուածը տուող կողմնակցութիւններէն եւ ոչ մէկը բաւական ոյժ տնի կառավարութիւն մը կազմելու եւ բռնելու, հապա նաեւ հիմնական ատենը հակառակ կողմնակցութեան մէջ չկայ անձ մը, որն որ այնչափ համարում ունենայ եւ մանաւանդ արտաքին քաղաքականութեան մէջ այնչափ վստահութիւն վստարկած ըլլայ, ինչպէս Տերպի կոմսը: Նոյն իսկ ամենէն հարազատ արմատականներն (radical) ալ կը խոստովանին որ շատ շարեայ մէջ հիմնական խորհրդանոցը փոքրագոյն չարքէն է:

Նայուածք մը նետենք առ մարդուս չիենայը վրայ, որուն անունը կը կրէ առ դժուարին ժամանակիս մէջ, Անգղիայի դահլիճը:

Հասուարա ճոճի Սիթ Սթանլի, Տերպեան տանուչորսերորդ կոմսը, 1799ին Մարտի 29ին Լանդաշիրի կոմսութեան Նաւսլի Փարքը (Koowsly Park) ծնաւ, — ուստի քիչ ատեն է որ վաթսուերորդ տարին լինցուց:

Վասի Էթան եւ ետքը Օքսֆորդ կրթուեցաւ, վերջի քաղաքը 1819ին, շինած լատիներէն մէկ ոտանաւորին համար վարձք ընդունեցաւ. ասիկա մէկհատիկ վարձքն է, զորն որ առաջին պաշտօնեան իր համալսարանի ընթացքին մէջ ընդունեցաւ:

Մը. Էտուարտ Սթանլի (գեռ կոմս չէր կոչուեր, որովհետեւ հայրը գեռ առ տիտղոսը չէր առած): Չափահաս եղածին պէս (1821) իբրեւ երեսփոխան Սքոթլանդի ստորին կամ պատգամաւորաց սենեակը մտաւ: Իր առջեւ ատենախօսութիւնը 1824ին ըրաւ: Աս ճառը, որչափ որ մեծ նշանակութիւն ունեցող բանի մը վրայ չէր նէ ալ (Մանչեսթրի կաղով լուսաւորութեան խնդրոյն վրայ էր), իր յստակ պատճառաբանութիւնն ու ոճին ղեղեցիկութիւնը ամենաւն մտաբերութիւնը վրան ձգեց եւ բարձրաստիճան պաշտօնատէրներէ գովութիւն դտաւ: Ասկէ ետքը նոյն նստին մէջ անգղիական եկեղեցւոյն վրայ խօսած ճառովը իրեն տաղանդը աւելի եւս յայտնի ըրաւ: Աս ատենէն սկսած շուրջ քառասուն տարի խորհրդանոցի մէջ մեծ գործունէութիւն ցուցուց ու ամէն ծանրակշիւ վէճերու մէջ մտաւ եւ ամենէն համբաւուր ու ամենէն ահաւոր հակառակորդներու, ինչպէս Օգոստէլի, Բիլի, Մէքալէի, Պրաւհամի, Ռասսելի, Բարլերթոնի հետ մրցեցաւ: Իր ատենախօսութիւնը աւելի յստակութեամբ ու ղեղեցիկութեամբ երեւելի է, քան թէ խորիմացութեամբ եւ ուժով: Աքանչելի կերպով կը նախադասէ եւ կը հետեւընէ, սուր եւ

նուրբ է հենդնարանութիւնը: Խորհրդանոցի ուրիշ մեծաւ մեծ ատենախօսներուն տաղանդը, տապալի, իսկ ասոր տաղանդը դաշուծի կը նմանընեն:

Մը. Սթանլի 1825ին Վիլյամսհամ օրիորդին, Սքէլմերստէյլ Լորտին դստերը հետ կարգեցաւ, եւ ամուսնութենէն դեռ հինգ որդիքը կ'ապրին: Երեք որդին, Էտուարտ Լորտ Սթանլի, իր հօրը տաղանդին մէկ մասը ժառանգած է եւ հիմակ խորհրդանոցի մէջ իր քովը կը նստի եւ Հնդկաստանի խնդրոյն կը դբաղէ:

1827ին Սթանլի (հայրը) Գանիսիլի վարչութեան տակ գաղթականութեանց երկրորդ պաշտօնեայ եղաւ ու վերջինին մահունէն ետեւ անոր յաջորդ՝ Կոտրիչ Լորտին (որն որ ետքը Կոմս Ռայֆորն կոչուեցաւ) տակ ալ նոյն պաշտօնին մէջ մնաց, մինչեւ որ Լորտ Կրէյն ատենը Իրլանտայի պաշտօնեայ անուանեցաւ: Ան ատեն սկսաւ իր Գանիէլ Օգոստէլի եւ Լալոր Շիլի հետ սաստիկ կռիւր: Տերպի կոմսը հոգեով մարմնով անգղիայի է եւ իր առ յստակութիւնը նոյն սաստիկ վէճերու մէջ ցուցուց, որով եւ Իրլանտայի ժողովրդեան խիստ ատելի անձ մը եղաւ:

1832ին ասիկա նորոգութեան խնդրոյն ամենէն զօրաւոր պաշտպաններէն մէկն էր: Հետեւեալ տարին (դարձեալ իբրեւ գաղթականութեանց պաշտօնեայ) Արեւմտեան Հնդկաստանի գերիներուն ազատութեան օրէնքը հաստատեց ու Լորտերու եւ պատգամաւորաց գէժ զանիկա պաշտպանեց:

Մինչեւ առ ատեն Սթանլի Ռեի կողմնակցութեան կը ծառայէր: Իրլանտայի գործքերը առաջին անգամ պատճառ տուին առ կողմնակցութեան հետ դժտելու: Այսինքն երբոր Լորտ Ջոն Ռասսել պաշտօնէի դահլիճն մեծ մասը իր առաջարկութեան շահեցաւ, որ Իրլանտայի եկեղեցական ընչեց վրայ ըլլալու սրտումը խորհրդանոցին ձգեն Սթանլի, Սէօր Ճէյմս Կրէհամ, Ռայֆորն կոմսը, Ռիչմոնտ դուքսը եւ ալ ուրիշ քանի մը անձինք պաշտօնէից դահլիճն ելան: Օգոստէլ առ ելլողներուն վրայ սուր հենդնութիւններ կը դրէր եւ հետեւեալ սուղերը ղերենք Անգղիայի մէջ երկայն ատեն ծաղրեցին:

Գեռ վրայէդ կ'իջնայ, Էշպէօնս վիպական, Տերպեան կառքը, վեց հոգի մէջն նստած կան:

(Still down thy steep, romantic Ashbourne, glides The Derby dilly with its six insides.)

Որչափ որ Տերպի Ռեիկեան կողմնակցութենէ բաժնուած ալ էր նէ, Կրէյի պաշտօնարանը (1834, Նոյեմբ.) քակուելէն ետքը Բիլին ձեռքով կազմուած Թորիի դահլիճն մէջ յանձն չառաւ մտնել: Կերպապէս առ Թորիի կողմնակցութեան ան ատեն անցաւ երբոր Ռեիկեան կողմնակցութիւնը Թորեան պաշտօնարանը անանկ մէկ կերպով մը կործանեց, որ Իրլանտայի մէջ բողբոջական եկեղեցեաց ինչքերը վտանգի մէջ ինկան:

1833ին հայրը կոմս Տերպի տիտղոսով վերին սենեակը մտաւ եւ ասով որդին ալ Լորտ Սթանլի կոչուեցաւ: Լորտ Սթանլի Եթըր տարի շարունակ Մէքալէօնի Ռեիկեան պաշտօնարանին դէմ սաստիկ կռուեցաւ եւ անոր (1841ին) կործանմանը շատ օգնեց: Վարչութիւնը նորէն պահպանողական (conservative) կողմն առաջնորդը՝ Սէօր Ռօպերթ Բիլ ձեռք առաւ եւ Լորտ Սթանլի նորէն գաղթականութեանց պաշտօնեայ եղաւ: Իր վէճի մէջ արտաքին կարգի տարութիւնը, զինքը շատ անգամ վտանգաւոր բա-

ընկամ մը կ'ընէր իրեն կողման. նոյն տարութեան մէջ շատ անգամ միտ չէր դնէր թէ խօսքը ինչ ծայր կը հասնի եւ ասանկով իր հակառակորդներուն ձեռքը զէնք կու տար: Անոր համար Պուլվեր զիջքը «Ռուսիոյ իշխան կուռոյ» կը կոչէր: Ան մը զանիկա աս կուռոյ տեղէն հետադարձութեամբ եւ կէս մը ատենակալաց սենեկին մէջ կողմնակցութիւնը գործընելու համար, Բիւլ զթագուհին համոզեց Լորտ Սթանլին, Սթանլի Պիքերթթաֆի Պարոն տիտղոսի պատգամաւորաց սենեկէն ատենակալներու սենեակը հանելու:

Ասիէ քիչ մը ետքը աս երկու քաղաքապետաց բարեկամութիւնը խզեցաւ: Սթանլի մարտի խնդրոյ մը մէջ Բիլին բանեցուցած ճամբաներուն դեմ կեցաւ, պաշտօնաբանէն քաջուեցաւ ու պաշտպանողական հակառակ կողմնակցութիւնը կազմեց եւ մինչեւ հիմայ նոյն կողմնակցութեան իբրեւ գլուխ կը ծանչցուի: Յայտնի բան է, որ աս կողմնակցութիւնը, ինքզինք ժողովրդեան ատելի ընելէն զատ ուրիշ մէկ վախճանի մը չհասաւ: Աս ատելութիւնը ան աստիճանի հասած էր, որ 1851ին, Փետրուարի մէջ երբոր Սթանլիին յանձնուեցաւ որ դահլիճ մը կազմէ, իր դահլիճին չկրցաւ մարդ գտնել: Նոյն հակառակ կողմնակցութիւնն աւելի յաջող էլք ունեցաւ Ռասարլի պաշտօնարանին արտաքին քաղաքականութեանը դեմ ըրած կուռոյն մէջ. եւ երբոր Ռասարլ 1852ին Փետրուարի մէջ հրաժարեցաւ, Սթանլի որն որ վեց ամիս յառաջ իր հօրը Կամ Տերպի տիտղոսը ժառանգած էր, նոր պաշտօնարանին գըլլուն անցաւ, որուն հոգին կը սեպուէր Կ'Իրլանդի: Աս դահլիճին դեմ միաբանեցան առջի անգամ երեք մեծամեծ հակառակ կողմնակցութիւնները, Ռուլք կամ Ալաուսիաններ, Բիլեանք (Թարիի կողմնակցութեան մէկ հերձուածը, որն որ Ռուպերթ Բիլին հետ մէկտեղ Ազատ-վաճառականութեան քաղաքականութեան հետ միացան) եւ Արմատականք (որոնց գլխաւոր անձինքն են Գոպպէն, Պրայթ, Ռեպպէր) եւ վերջիչեալ դահլիճը աս դաշնաւորութեան հետ տասը ամիս կուռուէին ետեւ հարկադրեցաւ տեղի տալ:

1858ին Փետրուարի 20ին Բայլերթթանին պաշտօնարանը ինկաւ եւ անկէ ետեւ Տերպի տէրութեան զեկը նորէն ձեռք առաւ, իրեն հետ են դարձեալ Կ'Իրլանդի, Մալլեդպուրի, Իտուարտ Պուլվեր եւ իր երեք որդին՝ Լորտ Սթանլի:

Լորտ Տերպի ուսումնագէտ ու բանաստեղծ է եւ թէ անդիներէն ու թէ լատիներէն չափաբանութեան մէջ քաջ: 1834ին Ալաուսիան համալսարանին կառավար ընտրուած էր, որ պաշտօնին մէջ մտած ատեն սքանչելի ծառ մը խօսեցաւ եւ Ռեյլինդոն դքսին մահաբնէն ետեւ (1853ին) Օքսֆորդի համալսարանին ատենադպիր եղաւ:

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Օրլեանի դքսուհին:
(Արք. տեա թիւ 21, 23.)

Ղբսուհին՝ Շարդի դուքսը ծնանելէն ետքը արտաքոյ կարգի ուրախութեան մէջ էր: Իր սրտին փափուկ զգածմունքները ետքէն տղուն ալ հաղորդելու փոյթ մ'ուներ: Մօր մը իր տղաքը աստուածպաշտութեամբ առ Աստուած տանելու ունեցած պարտաւորութիւնը շատ աղէկ ծանչցած էր:

Ըմունդն եւ իր մէջ եղած զեղեցիկ միաբանութիւնը նախանձելի բան մըն էր: Որչափ որ ալ իր երկանէն

բաժնուած մնալ չէր ուզեր, այսու ամենայնիւ, անոր թագաւորին վտահալութիւնը վասարկելովը, տէրութեան գործքերուն մէջ մտած ատեն երբեմն հետանալ հարկ կ'ըլլար նէ, իր անձնական շահը չքիտելով, անոր եղած պատուոյն վրայ այնպէս մեծ ուրախութիւն կը յայտնէր, իբր թէ իրեն եղած ըլլար:

1842ին բժիշկները հրամայեցին որ իր առողջութեանը համար Բլամպիէի բաղնիքներն երթայ: Ինք իրեններէն շատ դժուարութեամբ բաժնուեցաւ: Օրլեանի դուքսը՝ սրովհետեւ Ս. Օմերի բանակին մէջն էր, ուր պատարագով կը թուրութիւն ընելու ժողովուած էին, հաղիւ կրցաւ ամունոյն մինչեւ Բլամպիէ ընկերանալ, եւ անկէ ետքը ետ դարձաւ: Նեոլիլիէն Յուլիոսի Յին ելան, իրենց հետ էին նաեւ Պարոն զորապետը, Մոնհիւնոն ու Մոնդէպրիէ տիկինը: Հին համանուն երկրորդ օրն իրիկունը երբոր դուքսն ու դքսուհին երեկոյեան պտոյտ մը կ'ընէին, դքսուհին վայրենի ծաղիկներէ փունջ մը շինելով դքսոյն նուիրեց: Նոյն ատեն ոչ ոք կրնար միտ գնել որ աս ընծան սոցոյ ընծայ մըն էր, բայց ետքէն ամէնքն ալ ասոր մտադիր եղան:

Իշխանը ամայն 7ին առտու կանուխ ճամբայ ելաւ. «Մեր անջատու մը բարեբախտութեամբ, կ'ընէր դքսուհին, երկայն ատեն պիտի չտուէ, բայց այսու ամենայնիւ աս անջատու մն ալ ցաւալի է»:

Ութը օր ետքը դքսուհին երկայն պտոյտէ մը ետ դարձաւ, եւ ճաշոյն շատ մարդ հրաւիրուած էր: — Ըրած շարժամբը առողջցած եւ ձեռքը ժողոված ծաղիկներովը ներս մտաւ, եւ խօսքը քաջուելով սեղանի համար դքսուհին կը փոխէր: Մի եւ նոյն ատեն Պարոն զորապետը նամակ մ'ընդունեցաւ որուն մէջ ուրիշ բան չէր գրուած բայց էթէ «Թագաժառանգը վախճանած է»:

Աս տեսակ դրութիւնը ամէն բան կրնար գուշակել տալ, թէ սպաննուած ըլլայ, թէ սպտամբութեան մը մէջ ինկած, թէ յանկարծական մահուամբ մը մեռած ըլլայ: Դքսուհին ինչ պիտի ըսէին: Բժիշկին խորհրդովն որ դքսուհին կեանքէն կը վախնար՝ զօրովարը սուտ հեռագրական լուր մը յարմարցնել տուաւ թէ թագաժառանգը ծանր հիւանդ ըլլայ: Դքսուհին աս տխրալի լուրը տալը Մոնդէպրիէ տիկինը ինկաւ: Դքսուհին դարձքը վրնոյնէն ետքը ուրախութեամբ գէպ ի դուռ վազած ատենը, Մոնդէպրիէ պատին կ'ընծան կեցած էր, եւ դժբախտ լոյն վրան ըրած տպաւորութեանէն բերնէն բառ մ'ալ չէր կրնար հանել:

«Ղուք դեռ չէք հագուած», կ'ըսէր դքսուհին եւ անմիջապէս հետեւեալը կ'աւելցնէր, «Ի՞նչ ունիք, ինչո՞ւ անանկ դուռնտուած էք: Չեղի դժբախտ բան մը պատահեցաւ, ի՞նչ է պատճառը»:

Մոնդէպրիէ տիկինն անոր ձեռքը բռնելով «Չէ ըսաւ, ինձի դժբախտութիւն մը չպատահեցաւ, բայց այսու ամենայնիւ շատ դժբախտ եմ, սրովհետեւ ձեր թագաւորական բարձրութեան դժբախտ լուր մ'ունիմ տալու»:

— Դքսուհին աս խօսքերը լսելով դարձուեցաւ եւ զոչեց. «Տէր Աստուած ի՞նչ է արդեօք: Թագաւորը — զուակններս...»:

— Ազնիւ տիկին, թագաժառանգը ծանր հիւանդ է»:

«Տէր Աստուած», կը գուչէր դքսուհին, «անշուշտ վախճանած է, ճշմարտութիւնն ըսէ»:

Աս ըսելէն ետքը ծուր գրաւ եւ կ'աղօթէր որ Աստուած իր ամունոյն կե-

նացը խնայէ: Հեռագրական լըոյն տամակը բերել տուաւ, հարգաց, նորէն կարգաց, տամակին անտոլոր ձեւին վրայ սկսաւ տարակուսիլ, բայց Պտորան զինքը հանգարտեցուց, եւ կասկածը փարատեց:

Անիշխապէս հրամայեց որ ճամբայ ելլելու պատրաստութիւն տեսնուի: Կը յուսար որ գեւ չմեռած կը հասնի եւ զանի կը խնամէ: Երբեմն երբեմն ալ կը յուսար որ զինքը աւտղջայած կը գտնէ: Գեպ ի Փարիզ ճամբայ ելլելէն ետքը, թագաւորական ընտանեաց բժշկէն, որ զինքը դիմաւորելու կու գար, իմացաւ որ դուքսը կառքէն վար ինկած է, եւ ալ խելքը գլուխն եկած չէ: Միայն կենացը վերջի վայրկեանն բերնէն քանի մը գերմաներէն բառեր արտաբերելով ցուցուց որ իր ամուսնոյն վրայ յիշատակութիւն մ'ընել կ'ուզէր:

Ղըքուհայն զգացած ցաւը խօսքով բացատրելն անկարելի է: Կարծես թէ կենդանութիւնը վրայէն գնաց եւ պաղեցաւ մնաց, երեսին գոյնը մեռելի գոյն դարձաւ, այնպէս որ շրջակայից մէջ անոր կենացը վրան ալ վախ մը ծնանելու սկսաւ: Ետքէն ինքն ալ կը հաստատէր թէ չէր կարծեր որ աս գեպքին վրայ կարող ըլլար ապրիլ, եւ «Թէ, կ'ըսէր, մահն ինձի բաղձալի էր, միայն տղաքս միտքս եկած ատենը, իմ աննոց նկատմամբ ունեցած պարտքս ալ յիշելով, ան խորհուրդը մաքէս մերժեցի»:

1848ին Փետրուար 24ին գեպքերը, թագաւորին հրաժարիլն ու փախուստը ղըքուհայն՝ զաւակներովը մէկտեղ խորհրդանոցին մէջ երեւնալը, խեղ զինուորաց զօրանոցն ապաւինիլն եւ այլն, ամենուն ծանօթ է: Ան խուժութեանց մէջ երբոր իրեն խորհուրդ կու տային որ ղըքուսար փոխելով փակելու ճամբայ ելլէ, նոյն խորհուրդը մերժեց ըսելով «Թէ որ պիտի բռնուիմ նէ՛ իբր իշխանուհի կ'ուզեմ բռնուիլ»: Աս ըսելով ղըքուսին մէջ ամենեւին փոփոխութիւն չըրաւ: Մտածեցին հետ զինուորանոցէն ելաւ եւ քաղելով սկսաւ հեռանալ: Իւ հեռու տեղ մը կառք մտած ատենը, որով Պլինեի ամրոցը պիտի երթար (որ Մանգեպրիէոյի ստացուածն էր) քովիններէն մէկուն դառնալով ըսաւ «Կամ վաղը եւ կամ՝ տասը տարի ետքը, ես նորէն հոս կը դառնամ»:

Ղըքուհայն կառքն ամենուն մտադրութիւնը կը զրգուէր, բայց կառապանը քաջութեամբ ձիերը կը մղէր եւ կառքը բազմութեան մէջէն առանց կենալու կ'անցնէր: Պլինեի գեղն հասած ատենին, իրենց սլ ըլլալը ծածուկ պահեցին, այնպէս որ կրակարանին մէջն ալ աւելի կրակ վառել չի տուին, որպէս զի, կրակարանէն ստիպականէն աւելի մուկ դուրս ելլելով չմասնուին: Կոյն ատենը սաստիկ հով մը կը փչէր, որ նոյն իսկ թագաւորին Անդրիա անցնելուն արգելք կ'ըլլար: ղըքուհայն՝ կրակարանին մէջէն լուսած հովն դղրդիւնը՝ զինուորեալ անձանց թմբուկներու ազմուկը կարծելով կը դողար եւ որտի դուրս կը կարծէր թէ բնակած աներնին վրանին պիտի փղքնեն: Հետեւեալ շաբաթ օրը Էարզրի պղտիկ դուքսն իրեն բերուեցաւ, որ նոյն ատեն հիւանդ էր. մի եւ նոյն ատեն լուր հասաւ որ բաները շատ գեշ վիճակի մէջ են, եւ թէ ղըքուհայն կարելի եղածին չափ՝ մեծ դժուարութեամբ հոգացուած անցագրովը, Գերմանիա անցնելու ջանայ: Գաղղիա թող տարու որչափ շատ դժուարութեամբ գլուխ ելաւ, նոյնպէս Փարիզն դուքսն ալ իր հայրենիքէն հեռանալ չէր ուզէր: Բայց քովերնին եղող անձինք ամէն ձիզն

ի գործ դրին որ ղըքուհայն համոզեն, եւ վերջապէս համոզեցան: Մանգեպրիէօ՝ ղըքուհայն հրամանը խնդրելու համար անոր խուցը մտած ատենը, տեսաւ որ տղոցմով մէկտեղ ծռնը դրած՝ իրենց զաւակաց, ընտանեաց եւ Գաղղիայի համար կ'աղօթէին:

Նովի եւ անձրեւի տակ ճամբայ ելան, եւ մէջերնին շատ քիչ կը խօսէին: Ղըքուհայն իր հիւրընկալին ձեռքը բարեկամաբար թոթուեց, եւ մասէն մտտանին հանելով իբր յիշատակ մ'անոր մասն անցուց: Երկաթուղոյն հաղորդակցութիւնն ասոզին անդին կտրած էր, անոր համար հարկ կ'ըլլար տեղիս տեղիս ճամբան ձեպակառգ յառաջ տանելու: Լիլի մէջ Բեզգիայի երկաթուղոյն սպասելու համար շատ ժամեր կորնցուցին: Ղըքուհայն շատ անգամ ձանջուեցաւ, բայց բնաւ մասնող չեղաւ:

Գաղղիայի սահմանէն դուրս ելած ատենին, ամենուն աչքէն ալ արցունք կը թափէր: Ղըքուհայն Մորիէին ասանկ կ'ըսէր «Մեր արտասուաց պատճառը իրարմէ շատ տարբեր է: Գուք կ'ուրախանաք որ զմեզ ազատած կը տեսնէք, ես նոյնին վրայ կը ցախիմ, որովհետեւ Գաղղիան թող կու տամ: Գաղղիայի վրայ երկինց ամէն օրհնութիւնները կը մաղթեմ. եւ թէեւ ուր մեռնելիք չեմ դիտեր, բայց աս միայն կ'ըսեմ թէ որտիս վերջին հարուածը Գաղղիային պիտի վերաբերի»: Քանի մը տարի ետքը յաճախ կը կրկնէր թէ «Քանի որ կը մտածեմ թէ Գաղղիա ինձի համար ընդ միշտ գոցուած կրնայ մնալ, եւ թէ կըրնամ Գաղղիայէն դուրս մեռնիլ, սիրտս կարծես թէ կտոր կ'ըլլայ»:

Ղըքուհայն շարունակելով կամոց կամոց սրտին ցաւոցը առջի սաստիկութիւնն անցնելով, Քեօն հասած ատենն ըսաւ «Աս փորձը դուցէ թէ իմ զաւակացս օգտակար է, հարածուք կրնայ աննոց համար դատաստան մ'ըլլալ, ինչպէս որ իրենց հաւուցը եղած էր»:

Այսմարի ցեղն իբր ազգական՝ Այդենախի մէջ իրենց բնակութիւն մը տուաւ, ուր մինչեւ որ իրենց ստացուածներէն քիչ մը բան ձեռքերնին անցաւ նէ, ալ քատորէն կ'ապրէին: Այդենախի բնակիչներն ասոնց հետ շատ յարգութեամբ կը վարուէին: Անցած բաներու վրայ բնաւ չէին խօսեր, որպէս զի աննոց մտացը մէջ ցաւալի յիշատակութիւն մը չնորոգէն, եւ աննոց դաղտուկ որչափ միտթարութիւն կրնային պատճառել նէ առիթը բնաւ չէին անցընէր: Ղըքուհայն դարձան՝ կը տեսնէր որ իր խուցը միշտ պարտիզի եւ դաշտի ծաղիկներով զարգարուած էր: Ինք նոյն կողմերու գեղեցիկութեան վրայ ապշած էր, եւ աս նկատմամբ 1848ին Մայիսի 20ին գրած թղթոյն մէջ ասանկ կը խօսի:

«Ազգիկ հեռու, խաղաղ դաշտի մը մէջ կ'ապրինք, ուր անտեքրնչութիւնը կը լուէ: Գիտեք արդէն որ հօրեղբօր՝ ինձի բոստ հայրական հիւրընկալութիւնը շատ սիրով ընդունեցայ: Մեզի հարկաւոր եղածներէն ամէն բանն ունինք, սիրուն բնակութիւն, գեղեցիկ երկիր մը, բարի եւ ընտիր մարդիկ, որոնք հանգարտ, հեզ եւ հիւրընկալ են...: Այսպիսի սպաւէն մը գտնելուս համար զՎատուած միշտ կ'օրհնեմ բայց մի եւ նոյն ատեն իմ սիրելիներէս անջատած ըլլալ, մեր ընտանիքէն հեռու դանուիլ, յարգելի մօրմէս, քրոջմէս բաժնուած ըլլալը զիս կը շարշարէ: Ազգային հոգը, անցեղն գառն յիշատակները զիս կ'ուտեն: Ինձի երբեմն անանկ կու գայ իբր թէ երկրիս մէկալ ծայրն ուրո»

բուսած ըլլամ . . . : Իմ գոյութիւնս անգաղարներքին պատերազմ է, որուն մէջ մի միակ բաղձանքս Գաղղիայի երջանկութիւնն ու բարութիւնն է . . . :

Աս դգաճմամբ Փարիզի Յունիսի պատերազմին լեբըր զինքը շատ խռովեցին: «Ի՛նչ ցաւ չղբացի», կը գրէր Յունիսի 9ին «Ի՛նչ նեղութիւններ զիս չպատեցին ան չորս օրերն որոնց մէջ Գաղղիայի եւ անով աշխարհքիս վիճակը որոշուեցաւ: Որովհետեւ մեր բարեկամները, եւ մեր աքորտանաց մէջ մեզի հաւատարիմ մնացողներուն ազգականները մեծ փութանքի մէջ էին: Իս առ Աստուած միայն կարող էի աղաղակել: Աստուած զԳաղղիա ազատեց, մեր բարեկամները պաշտպանեց, բայց իմ որտիս սուգը չփարատեցաւ . . . : Թէ որ աս արիւնք-թափիլ հարկ էր նէ, դո՛նէ աս միսթարութիւնն ունիմ որ նոյր մեզի համար կամ մեր անուամբը չիթափիր: Հիմայ Գաղղիայի զեկը կառավարողները Գաղղիան ազատեցին. կարգ կանոնը կը հաստատեն, զորաւոր միջոցներու ձեռք կը զարնեն, բայց իրենց ատենն ալ երկայն պիտի չտեսէ: Ար վախնամ որ երկիրը ուրիշ ճգնաժամեր պիտի ունենայ . . . :

Ասկէ ետքը Դքսուհին ստեպ դեպ ի Անդղիա ճամբորդութիւն կ'ընէր. 1850ին Յունիսի մէջ Փարիզի դուքորդը զրոյմեբու համար նորէն գնաց: Աւգոստոսին 20ին թագաւորին մահը, քիչ մը ետքն ալ Բեղգիայի թագաւորը վրայ հասաւ: Թագաւորին մահունէ ետքը Օրլէանի ընտանեաց մէջ թագաժառանգութեան խնդիրը նորէն երեւան ելաւ, եւ կատարեալ որոշում մ'ընել կ'ուզէին: Դքսուհին դէմ դրաւ թէ, աս բանս բայարձակապէս իրեն չէլիսար, եւ յիշատակաբոյ մը մէջ իր պատճառները բայայտ կը զրուցէ: Իր կարծեացը համաձայն թագաժառանգ միայն թագաւորին կրնայ ըլլալ:

Ընտանեաց մէջ եզած յիշեալ կարուստները դքսուհւոյն համար ծանր հարուածներ էին: 1851ին Գեկա. 21ին դեպքը իր ցաւակն խռովութիւնը աւելի եւս յուզեց: Ասով կը տեսներ որ իր սրբուցը համար երկայն ատեն ալ յոյս չկայ: Իր բոլոր ճիգն Օրլէանեանց դրամով օգնել էր, այնպէս որ իր շրջակայ տիկիներէն մէկն որ իր վարքը դրած է կ'ընէ թէ «Իր մի միայն զեղխութիւնը տալ եւ դարձեալ տալ էր, այնպէս որ աս տալը իր միակ միսթարութիւնն էր»:

Դքսուհին աս դեպքերէն վերջն երբեմն Այդենախ, երբեմն Հելուեախ եւ երբեմն Անդղիա կը բնակէր: Բոլոր հոգը՝ զաւակացը կըթուփիւնէր: 1857ին ամառը ընտանեաց մեծ մասը Անդղիայի մէջ անցուցին, 1848էն ի վեր աս ատենս իր միակ միսթարութեան ատենն էր: 1858ին դարձան Էարգրի դքսոյն վրայ թեթեւ հիւանդութիւն մ'եկաւ, զոր ինք առանձին կը խնամէր: Ասոր վրայ շատ շանցաւ ինք անկողին ինկաւ: Ինչպէս միշտ ատանկ ալ իր վերջի օրերը սիրով եւ համակերպութեամբ անցուց, հետոցհետէ տկարացաւ, բայց մահը մօտ ըլլալը բնաւ չէր կարծէր: Մայիսի 18ին մշտնջենաւոր քունը մտաւ:

Յուզարիւստութիւնը փառաւոր եղաւ, եւ բոլոր քաղաքն իր մահը լացաւ: Իր աճիւնը Առէյպրիճ Լուգովիկոս փիլիսոփայութեամբ թագաւորին եւ Կրմուրի դքսուհւոյն մէջ տեղը կը հանգչի:

ՍԱՆՐԱՆՈՒՐԲ ՈՒ ԶՈՒԱՐՃԱԼԻԲ

Սէլլոն կղզւոյն ազուաները:

Աս կղզւոյն վրայ տեսակ մը խիտ խորամանկ ազուա կը գտնուի, որ մեր սովորական ազուաէն քիչ մը պզտիկ է, եւ թուիս փետուրներն ալ շատ փայլուն: Օր մը տեղւոյն կառավարին պալատին գաւթին մէջ շուն մը ոսկր մ'առած կրծելու զբաղած էր, որուն վրայ բաւական միս կար: Աս ճաշը ազուաւի մ'ախորժակը մեծապէս դրգուեց: Վար թուաւ եւ շան բոլորտիքը կը կարաւէր, եւ կ'երեւար որ միտքը՝ յարմար տեղը բերելով ոսկրը շան բերնէն յափշտակել էր: Բայց շունն իր զգուշութիւնը ձեռքէ չթողուց. եւ քթին տակէն մրմուլալով կ'ուզէր իր անկող բաղձականին իմացնել թէ իրաւանցը վրայ կ'ուտէրու պարտաստ է եւ աւարը ձեռք տալ չ'ուզէր: Ազուաը արտաքոյ կարգի անօթի եւ խորամանկ ըլլալով որք թողուչէր կրնար: Մէկէն վեր թուաւ եւ քիչ մ'ետքը ուրիշ երկրորդ ազուաւով մը նորէն վար ինչաւ: Երկուքն ալ առջի գործողութիւնը նորէն սկսան, շան բոլորտիքը կը դառնային եւ կը ցածիւտէին: Աերջապէս առջի ազուաը յարմար վայրկեանը գտնելով, շան ետեւի կողմնէ անոր մօտենալով, կտուցով անոր փնջաւոր պոչին մազէն խածնելով քայեց: Շունն սասանկ բանի մը վարժած չըլլալով ետեւ դարձաւ որ նայի: Ոսկր նոյն վայրկեանն մէկալ ազուաէն յափշտակուելով աներեւոյթ եղաւ: Առջի ազուաը աս տեսնելով ինքն ալ թողուց ու մէկային ետեւէն գնաց, եւ այսպէս աս երկու խորամանկները՝ անկեղծ շան աւարովն ախորժակին յարեցուցին:

Սպանուի թիւն մը:

Ալիսեօսի մէջ երիտասարդին մէկը իր մօրեղբայրը կը սպանէ, որովհետեւ երկայն ատեն ժառանգութեան համար զինքը կը սպացընէր, ու դիակը ջրամբարի (սառնէ) մը մէջ կը նետէ: Ասով կը կարծէր որ իր յանցանքին ապացոյցը բոլորովին ծածկուած կը մնայ, եւ իր ունեցած նպատակին կրնայ հասնիլ: Մօրեղբայրն ալ չկար: Բայց որովհետեւ անոր մահը ստուգուած չէր, անոր համար ալ ժառանգութիւնը չէր կրնար ստացուիլ: Ինչու որ, կրնար ըլլալ որ աներեւոյթ եղողը նորէն երեւան ելլէր: Ասոր համար ալ Օրէնքը բաւական երկայն ժամանակի միջոց մը սահմանած է, որուն լրանալէն ետքը, աներեւոյթ եղողն մը մահը իրական կը համարուի ու ժառանգութիւնը ժառանգներուն կը արուի: Սպանողը ասիկա երբեք չէր մտածած, եւ աս բանս ամենեւին բանին ձեռք չէր ի տար: Ասոր համար միտքը դրաւ որ մօրեղբայրը նորէն երեւան հանէ, եւ ելաւ դատաստանի մէջ ընդհանուր փոխանորդին գնաց, եւ անոր լարով պատմեց որ դժբախտ դեպք մը իմացած է, այս ինքն որ տան մօտ գտնուած ջրամբարի մը մէջ դի մը նետուած է, անտարակոյս իր մօրեղբօրը պիտ'օր ըլլայ, որն որ կամ ինք զինքն սպանած է եւ կամ մարդասպանի մը զոհ եղած է:

Ընդհանուր փոխանորդը կ'ելլէ նոյն երիտասարդին ու դատաւորի ծառայի մը հետ ըսուած տեղը կ'երթայ: Ամենէն յառաջ դատաւորի ծառան վար կը նայի եւ բան մը չի գտնէր, նոյնպէս փոխանորդը եւ ուրիշ անձինքներն ալ, որոնք հետաքրքրութեամբ հոն ժողվուած էին, բան մը չէն տեսներ: Փոխանորդը անոր վրայ կասկածի կ'երթայ, ու արամած երիտասարդը քիչ մը մօտ կանչելով կը հարցընէ, Ո՛ր կը տեսնես կոր մօրեղբայրդ: — Հոն վարը, կրկնեց երիտասարդը, նայէ իր զգեստին մէկ կտորը որոշ կը տեսնեմ: — Հատ սուր աչք ունիս եղբը ըսաւ փոխանորդը, վասն զի, ով որ զինքը մէջը չէ նետած նէ, դանի չի կրնար տեսնել: Ասոր վրայ մօրեղբայրասպանը շփոթեցաւ, ինքը կորսնցուց ու յանցանքը յայտնուեցաւ:

Աղէկ բուցատրուի թիւն մը:

Պորտոյէն հեռու գերեզմանատան դիան վրայ, թաղին մեծը խոշոր գրերով աս խօսքերը գրել տուաւ, «Հոս ան մեռելները կը թաղուին որոնք աս թաղին մէջ կ'ապրին»:



ԵՐԻՄԱՅԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 26.

1859

Բ. ՀԱՏՈՐ

ՅԱՆՈՅ ԽՂԻԿԸ ԿԱՏ ԳԻՊՈՒՐԿ



Գ Լ Ո Ի Խ Ի Ե .

Տեստիֆիկս:

աղթութիւն, յաղթութիւն, փրկութիւն, կրպոռային քսան հոգիէն աւելի: «Դ՛մ հայրս, իմ հայրս», կը գոչէր ուրախութեամբ երիտասարդ ասպետ մը, եւ կամարներէն ներս կը յարձակէր, եւ ծունր գնողներուն քովէն անցնելով աւելի եւս կը պոռար. «ղօրավար, զօրավար ուր էք,»:

«Գ՛նձոտ ասպետ,» պատասխանեց հաստ ձայն մը, եւ ձեռաց ու ոտից շղթաները կը շառաչէին:

«Ա՛յ սիրելի Գունոտ, այնչափ մի աճապարեր, կամանց կամանց,» կը գոչէր ծեր ասպետ մը ետեւէն, եւ թէեւ Գունոյին ետեւէն կը վազէր բայց անոր չէր կրնար հասնիլ: Բայց կ'երեւար որ Գունոտ անոր ըսածը չէր լսած, արդէն բանտարկեալին հասած էր, որուն շղթաները ինկած էին, եւ մեկալ ասպետները գեռ. հասած որդին ապշած հօրը բազկացը մէջն էր:

«Շ՛նորհք, շնորհք,» կը գոչէր գողալով բանտապետը, երբոր յաղթողները քովը հասան, եւ անոնցմէ ոմանք երկու մարած տիկնայքը գետնէն կը վերցընէին:

«Օ՛ր, սոք ել,» ըսաւ ասպետ մը, «եւ ըսէ մեզի՛ գուն եւ աս երկու տիկնայքն ո՛վ էք,»:

«Ես . . . ես . . .», կը թօթովէր ծերը, «ես բանտապետն եմ, եւ աս տիկիներն ու աս խաթունիկը բանար բերի: Տիկիներն իր ամուսինը տեսնել կ'ուզէր,»:

«Ի՛ր ամուսինն ո՛վ է,» հարցուցին շատերը միարեան:

«Չեր զօրավարը,» պատասխանեց բանտապետը:

«Ուրեմն ան տիկինը Վալտերնի դքսուհին է,»:

«Հա՛, հա՛, ան է,» կրկնեց ծերը:

Վալտերնի խօսքը խօսուած ատենը, Վալտերնի դուքսը աճապարելով որդւոյն բազուկները թող տուաւ, եւ դքսուհւոյն վազեց, աչքերը բանալու սկսած էր, եւ գոչեց, «Ա՛յ բարերար երկինք, ամենակարող Աստուած. ուրեմն աչքս զիս խաբած չէ եղեր, երբ որ զինքը պատուհանին առջեւը տեսայ,»: Կ'ուզէր անոր վրան երթալ եւ զինքը գրկել, բայց դքսուհւոյն խնայելու համար քովը եղողները չթողուցին:

«Ա՛ս ի՛նչ մեծ երջանկութիւն է,» կ'ըսէր ծերունի ասպետը, «որ զաւակս ու ամուսինս մի եւ նոյն ժամանակի մէջ ստացայ, աս ուրախութիւնը ինծի համար խիստ շատ է,»: Աս խօսքը խօսած ատենը, դուքսը գտնելն ալ լեզուին ծայրը եկած էր, բայց խոհեմութիւն ընելով լռեց:

Որովհետեւ դքսուհին գեռ կատարեալ արթնացած չէր, եւ Վալտերն կը վախնար որ յանկարծաւ կան ուրախութիւնը անոր մահ կրնայ պատճառել, ինք Գունոյ Շղայնէկին հետ որ իր որդին էր, դուքս ելաւ, եւ հոն եղող ասպետաց աղաչեց որ իր ամուսինը զարհուրելի բանտէն բաց օգը հանեն: Ասպետներէն մէկը դքսուհւոյն, միւսը շեղինէին օգնելով դուքս ելան:

Վալտերնի դուքսը Գունոյին հետ վեր ելած ատենը, անոր իր որդին ըլլալուն վրայ, գեռ հիմակ իր ուրախութիւնն ու զարմացումը կը յայտնէր: Շատ անգամ կը կենար, զինքը կը դիտէր, եւ նորէն կը գրկէր: «Երունին» Գունոն կը յանդիմանէր թէ աս ուրախալի լուրը մինչեւ հիմակ իրմէ պահեց, բայց Գունո ինքզինք անով անմեղադիր կ'ընէր, որ իր կեղծեալ հօրմէն, Վեֆելյուպուրկին ինչալէն քանի մը վայրկեան յառաջ իմացած էր, թէ Վալտերնի դուքսն իր հայրն է եղեր: Աս խօսքերով երկուքն ալ վեր հասած էին, եւ ամրոցին դաւիթը գեռ յաղթութեան աղաղակներ կը հնչէին: Հայր եւ որդի անհամբերութեան մը մէջ էին, մինչեւ որ դքսուհին իրենց բազուկներովը գրկեցին: Ամենէն գեղեցիկ վայրկեանն հիմայ էր: Բարի դքսուհին, որ արդէն կրկին ուրախութեան ալ պատրաստուած էր, բաց բազուկներով իր ամուսնոյն վազեց: «Մարսս, —

«Պէտքէս», աս ուրախալի վայրկենի մէջ երկուքին բերնէն ելած բառերը միայն ասոնք էին: Սրտերնին մեծ յուզմանց մէջ էին, եւ խօսքերու տեղ միայն արցունք կը թափէին: Գբսուհին ամուսնոյն բազուկներէն որդւոյն բազկացը թռաւ: Երեք անձանց զգացած ուրախութիւնը, միայն զգալով, չէ թէ ստորագրելով կրնայ իմացուիլ: Ասոնք քսան տարիէ ի վեր իրարու համար մեռած էին, հիմակ աս վայրկենիս մէջ, ուր բնաւ չէին յուսար, մեռելներէ յարուածիւն առած իրար գտան: Ամէն մէկը կարծես թէ իրարու հարիւր հարցում մէկտեղ ընել, եւ ամենուն ալ պատասխանը մէկտեղ առնուլ կ'ուզէր:

Վարդին գաւթին մէջ փայտէ նստարանի մը վրայ նստեցան, եւ շատ ասպետներ զիրենք պատած էին: Հոն Հուկո Սէէպախ սկսաւ հետեւեալ խօսակցութիւնն ընել. «Այս օրս», կ'ըսէր «նշանաւոր օր մըն է, կրնամ ըսել որ իմ կենացս ամենէն նշանաւորը: Այսօր զարհուրելի ֆէմէն բոլորովին ջնջուեցաւ, որուն վրայ բոլոր Գերմանիա, եւ մեր յարգները պիտի ուրախանան: Այս օրս եղաւ ան երեք անձանց իրարու հետ տեսութիւնը, որոնք քսան տարիէ ի վեր իրար մեռած կը համարէին, եւ աս տեսութիւնը բնաւ մտքերնէն չէր անցներ: Աս դէպքը աս գեղեցիկ օրուն վարդէ պսակն եղաւ: Այս օրուն յիշատակը պատմութեան մէջ անմահ պիտի մնայ, որպէս զի ինչպէս մենք այսպէս ալ մեր յարգները, Աստուծոյ ամենակարողութիւնը փառաւորեն»:

«Սեղի համար», գոչեցին երեքը միաբերան, «աս օրս կրկին պատճառաց համար անմահանալի է»:

«Ար հաւատամ», կ'ըսէր ծերը «եւ դուք ալ պէտք էք համոզուիլ որ ես ձեր բարեբախտութեանն ու ուրախութեանը սրտանց մասնակից եմ: Այսօր կարծես թէ իմ մաշած անդամներս նորէն երիտասարդացած են, եւ ուրախութիւնս բոլորովին կատարեալ կ'ըլլար թէ որ մեջերնէս մէկը պակաս չըլլար, կ'ուզեմ ըսել երիտասարդ Գիպուրկը: Աս քաջ երիտասարդը, զօրացը գլուխն անցած, Աղեքսանդր Մեծին կամ Աեսարի մը պէս կը պատերազմէր: Յունաստան եւ Հռոմ այսպիսի դիւցազնի վրայ արտաքոյ կարգի ուրախութիւն կ'ունենար: Ար բազմայի որ հանգուցեալ Գիպուրկը կենդանի ըլլար, եւ որդւոյն պատերազմիլը տեսներ»:

«Եւ, Տէր Աստուած, ան ազնուական եւ երիտասարդ դիւցազնը պատգարակով կը բերեն», Ասոր վրայ ընդհանուր ուրախութիւնը սգալից եւ սրտաշարժ տեսարանով մ'ընդհատեցաւ:

Գ Լ Ո Ի Խ Ի Ձ.

Հարտութիւնն ու մահ:

Չորս զինուոր պատգարակ մը կը բերէին, որուն վրայ մահացու վերաւորեալ Գիպուրկը կը հանդէսէր, եւ դանդաղ ու տխուր շարժմամբ ժողովականաց կը մտնենային: Աերջպպէս հասան եւ ի-

րենց ազնիւ բեռը գետինը գրին: Ո՞վ կրնայ աս սգալի տեսարանը, ինչպէս պէտք է նէ ստորագրել: Սիրտ չկար որ ցաւ չգգար, եւ աչք չկար որ արցունք չիջեցնէր: Բայց Վալտերնի դքսոյն չափ անոր վրայ լացող չկար:

Կարելի եղածին չափ մեծ փութով ու հոգացողութեամբ վերաւորին վէրքը դարմանեցին ու կապեցին, եւ հազիւ թէ զանի ամիոցը տանելու պատրաստուած էին, աս ցաւալի տեսարանին վրայ յանկարծ երկրորդ մ'ալ աւելցաւ: Քանի մը ուրիշ զինուորներ ալ յաղթութեան աղաղակներով ուրիշ բանտարկեալ մը կը բերէին, որ այնպէս աներկիւզ եւ հաստատուն քայլերով յառաջ կու գար, որ ձեռաց ու ոտից շղթաները զանգակներու պէս կը հնչէին:

«Մ երկինք», գոչեց Հեղինէ սարսափելով եւ բանտարկելոյն թեւերն իյնալով. «Հայր, Հայր...», կ'ըսէր, եւ որուն ընդունած պատասխանն ալ «անդ ջնկս», էր: Ասպետներն ու զինուորները քար դարձան, որովհետեւ, հօր մը եւ դստեր գրկախառնութիւնը սրտերնին քիչ մը կակղցուց: Բայց աս ազդեցութիւնը քիչ ատեն տևեց:

«Վ երցուցէք սա չարագործը, պողոպին քանի մը ասպետներ, «Գիպուրկին մատնիչն ու սպանիչը կորսուի, վա՛ր, վա՛ր բանտը, ուր որ Գիպուրկ սպաննուեցաւ: Հոն պէտք է որ իր յանցանացը պատիժը կրէ, մինչեւ որ հրոյ ճարակ եղած ամրոցին փլատակներու տակ թաղուի»:

«Սիրելի հայրս, աղնիւ հայրս, ես զքեզ չեմ թողուր», գոչեց Հեղինէ սիրտերը թափանցող ձայնով, եւ շղթաներով կապուած հայրը կը գրկէր:

«Թող զիս սիրելի դաւակ», կրկնեց Յովհաննէս աչքն արցունքով. «ինձի անիրաւութիւն չ'ըլլար: Ես արդէն շատոնց մահուան արժանաւորեցայ: Ես երբոր իմ ներքին բարեկամիս վրայ գութ չունեցայ, երբոր իմ Աթֆրիտս շղթաներու տակ տեսայ եւ իրեն չխնայեցի, ինչպէս կրնամ բաղձալ որ թշնամիներս ինձի ցաւակցին: Ես բարեկամ մատնեցի ու սպաննեցի, եւ մահուան արժանի եղայ: Սիրելի Հեղինէ, թող տուր զիս. ես հիմակ ալ մահուանէն չեմ վախնար»:

Չինուորներն համարելով որ Յովհաննէսին խօսքը շողորթութիւն է, աղջկին իրմէ բռնի բաժնել կ'ուզէին: Բայց Հեղինէ զինքն աւելի գրկեց, եւ սրտաշարժ եղանակաւ գոչեց. «Կարծրասիրտներ, թէ որ հօրս մահը ձեզի հաճութիւն մը պիտի պատճառէ, զիս ալ մէկտեղ զարկէք, սպաննեցէք: Ես իմ հայրս չեմ թողուր: Բայց թէ որ կուրծքերնուդ մէջ դեռ մարդկային սիրտ մը կը բաբախէ, ան ատեն գթալով, տղու մը աղաչանքը, որ հօրը կենացը համար կ'աղաչէ՛ լսեցէք: Յիսուսի սիրոյն համար ըլլայ, որ երբեմն զձեզ պիտի դատէ, ողորմեցէք ինձի, եւ հօրս կեսնքն ինձի շնորհեցէք»:

«Յիսուսի սիրոյն համար ես ալ կ'աղաչեմ

այնպիսի մարդու մը համար, որ իմ կեանքս ալ ազատած է,, ըսելով Վալտերնի դքսուհին Հեղինէին աղաչանացն ընկերացաւ: «Ազնիւ ամուսին, սիրելի Մաքս, կ'աղաչեմ որ բարերարիս եւ Հեղինէին հօրը կեանքն ազատես,,:

Իոյրը ասպետաց եւ զինուորաց մէջ խոր լուծիւն մը տիրեց, որովհետեւ ամէնքն ալ շարժած էին: Եւ ոմանց աչքը նաեւ արցունք ալ կը փայլէր: Հիմայ շատերը սիրուն Հեղինէին սիրոյն համար բանտարկելոյն ազատութիւն տալու կը բաղձային: Բայց ամէնն ալ կը լռէին:

Մաքս Վալտերնը բոլորովին պլայլած ըլլալով ոտք ելաւ եւ ասպետաց մէջտեղը երթալով, բերանը բացաւ եւ ըսաւ. «Ես դաշնակցութեան իբր վերին հրամանատար բանտարկելոց կենաց ու մահուան իրաւունք ունիմ: Ասով Աեֆելսպուրկին կենացը վրան ալ մի եւ նոյն իրաւունքն ունիմ: Այսօր ասկէ ժամ մը յառաջ, ես թշնամեացս ձեռքն էի: Հեննիկս Վալտէր դուքսն, որ հիմակ արդէն պատիժը գտաւ, զիս անմիջապէս սրովը զարնել սպաննել կ'ուզէր. բայց հոն տեղը զիս մահուանէ ազատողը Յովհաննէս Աեֆելսպուրկն էր, որ իբր գահատէր Ֆէֆէ հրամայեց եւ զիս բանտը տանել տուաւ: Չիս շղթայի զարկած ատեննին, քովս եկաւ եւ ականջէս վար ըսաւ. Մաքս աս շղթաները քիչ մ'ատեն միայն պիտի կրես,,: Հիմակ անոր համար հոս ամէն ներկայ եղող ասպետաց կը հարցնեմ, ի՞նչ կ'ընէր ձեր մէջէն ամէն մէկը թէ որ վերին հրամանատար ըլլար,,:

«Ինչպէս կ'ազատէինք,, գոչեցին ամէնքը միաբերան:

«Ուրեմն անոր շղթաները քակելու եւ զինքն իբր բարեկամ գրկելու համար ես առաջինը ըլլալ կ'ուզեմ,, գոչեց Վալտէրն. եւ Յովհաննէսին վրան վազեց, որուն ձեռքերէն ու ոտքերէն շղթաները շուռալու մը գետնին ինկան, եւ Վալտէրն զանի կրծոցը վրայ կը ճնշէր ըսելով «Յովհաննէս, նորէն իմ հին բարեկամս եղի,,:

Արտաշարժ տեսարան մը բացուեցաւ: Երկու ասպետաց իրար գրկած ատեննին, ամէն ներկայ գտնուող ասպետները զանոնք շրջապատած էին, եւ հետզհետէ ամէնքն ալ անոր հետ կը պագտուէին, եւ իբր հաշտութեան նշան ձեռքը կը թոթուէին: Յովհաննէս մինչեւ ցարտասուս շարժած էր, որովհետեւ քանի մը վայրկեան յառաջ ասանկ ընդունելութիւն գտնելը ամենեւին մտքէն չէր անցած: Իսկ Հեղինէ ասպետաց նկատմամբ իր շնորհակալութիւնը, միայն ուրախութեամբն եւ արցունքներովը կրնար յայտնել: Մօր տեղ բռնող իր բարեկամին պարանոցը փաթթուեցաւ, եւ երկուքն ալ խաղաղ արտասուք կը հեղուին: Թէ եւ բերներէն խօսք մը չէին կրնար արտաբերել, բայց իրարու սրտէն անցածը կ'իմանային: Աս սրտաշարժ տեսարանին ատենը, նոյն իսկ բիրտ զինուորաց աչքերէն արտասուք կ'իջնային:

Յովհաննէս աճապարեց զինքը շրջապատող ասպետաց մէջէն ելլելով Գիպուրկին վազեց ու պատգարակին առջեւ ծուր գրած կ'ըսէր «Իեռ ամենուն հետ հաշտուեցայ, դեռ քաջ Գիպուրկին բերնէն» որուն աղիւ հայրը մատնեցի եւ անմեղաբար դատապարտեցի, դեռ անոր բերնէն թողութեան եւ հաշտութեան բառ մը չիլտեցի: Ազնիւ ասպետ, ձեր սքանչելի հայրը մեռած ատենը ինծի ներեց. ո՛հ, անորոք իրեն արժանի զաւակն ալ պիտի չնէրէ՞ ինծի,,:

«Ա՛ն ալ արդէն քեզի ներած է, Աստուծոյ եւ հօրը սիրոյն համար,, պատասխանեց Գիպուրկ տկար ձայնով: Աս ըսաւ եւ ջերմամբ դողողացող ձեռքն Յովհաննէսին երկընցուց: Յովհաննէս բռնեց, պառաւ եւ շնորհակալութեան արտասուք զանի թրջելէն ետքը իր բաբախող սրտին վրայ կը ճնշէր: Աս անկեղծ արցունքներէն, Գիպուրկ անոր զըջուլն ու դարձը կ'իմանար:

«Մտք ելէք, իմ հանգուցեալ հօրս բարեկամը,, գոչեց Գիպուրկ ինք իրեն բռնութիւն ընելով, «Եւ անոր որդւոյն համար ալ միշտ ան եղէք, ինչ որ հօրը վերջին ատենները չեղաք,,:

Աս խօսքերը Յովհաննէսին սիրտը թափանցեցին, աճապարեւով ոտք ելաւ, եւ ազնիւ երիտասարդին շրթանը սիրոյ համբոյր մը տուաւ:

«Իմ Աթֆրիտիս արժանաւոր եւ քաջ զաւակը,, գոչեց Յովհաննէս յափշտակութեանը մէջ. «Չեր հայրն ալ այսպէս քաջ եւ ասանկ բարի էր: Գուռք իրեն ճիշդ նկարագիրն էր: Առաքինութիւնը ի՞նչ գեղեցիկ եւ փառաւոր բան է եղեր, եւ ես զանի մինչեւ հիմայ չեմ ձանջցած: Գթած Տէր, դուն ինծի, իմ շարութեանս ներէ: Ա՛յ չեմ ուզեր զքեզ թողուլ, եւ առաքինութենէ խոտորիլ,,: Աս խօսքերը խօսելու ատեն երկու աչուներէն նոր նոր զըջման արցունքներ կը բխէին:

Յովհաննէսին, Գիպուրկին պատգարակին քովս ասոնք խօսած ատենը, Վալտէրնի դքսուհին համառօտիւ Աեֆելսպուրկին դարձը պատմեց: Ամէնքն ալ շարժած էին, եւ ուրախութիւննին կը յայտնէին: Ի մասնաւորի Վալտէրնի դուքսն ու Հուկո Սէէլպախ, որոնք շատ տարի յառաջ անոր բարեկամներն էին, շատ կ'ուրախանային:

Հիմակ բոլոր ասպետները եւ դաշնակիցները նորէն իրար գրկեցին, եւ Աեֆելսպուրկի ամրոցին գաւիթը, «կեցցէ կայսր, կեցցէ մեր հայրենիք,, ազաղակներով կը հնչէր:

Բայց աս մեծ ուրախութիւնը, շուտով խիստ սգոյ դարձաւ: Գիպուրկ երթալով տկարացաւ, եւ իր մահացու վէրքէն ժամ մ'ետքը իբր դիւցազն մեռաւ: Ազնիւ երիտասարդը մեռնելու ատենը իր Պեննո եւ Ռուբերտ ծեր ծառաները Վալտէրնի դքսոյն յանձնեց, եւ աղաչեց նաեւ որ իր մարմինը Գիպուրկի ամրոցին փլատակներու տակ ընտանեաց գերեզմանին մէջ հօրը քովը դնեն: Վալտէրնի դուքսը


խոստացաւ, եւ խօսքն ալ բռնեց: Քաջ Գիպուրկին տարածամ մահուանը վրայ, ասպետաց ցաւն արտաքոյ կարգի էր. եւ Աեֆելսպուրկի ամրոցը ողբոյ ազաղակներով լեցուեցաւ, եւ հազարաւոր բերաններ դիւցազնին վրայ գովութիւն խօսելէն չէին դադրեր:

Բայց ամենէն աւելի, հանգուցելոյն վերջի ժամանակը, քահանայի մը ձեռքէն Ս. Թոշակը ջերմեռանդութեամբ ընդունած ատեն քովը եղողները, եւ ի մասնաւորի Պեննո եւ Ռուբերտ հաւատարիմ ծառաները շատ կողբային, եւ երբոր ազնիւ երիտասարդը ներկայ եղողներուն վերջի հրաժարականը կուտար, ամէն կողմանէ արտասուաց հեղեղներ կ'իջնային: Բարի Գիպուրկ՝ հոգին աւանդելէն ետքը, ծեր Պեննո տիրոջը դիակին վրան ինկաւ, եւ սիրտերը թափանցող ձայնով կ'ըսէր. «Ո՞ր բարերար Աստուած աս կ'ընէ եղաւ, ալ տէր չունիմ, ալ տէրս չկայ, եւ աշխարհքիս մէջ լքեալ եմ: Ո՞ր բարի եւ սիրելի տէր, զիս ալ մէկտեղ առ, որովհետեւ ալ չեմ կրնար ապրել: Ո՞ր զարհուրելի եւ դժբանստ ամրոց, դուն քիչ ատենուան մէջ երկու տէրերս ալ իզմէ յափշտակեցիր, ինծի համար աշխարհքիս ամէն բանը, ամէն բանը բարձիր,»: Ասոր վրայ նորէն դառն կու լար, որով զուրիշներն ալ կը լացընէր:

Ռուբերտին ցաւն ալ, Պեննոյէն նուազ չէր, բայց անի հանդարտութեամբ կու լար: Ամէն մարդ կը ջանար որ աս երկու ծառաները մխիթարէ, բայց Պեննոն մխիթարելն անկարելի կ'ըլլար, ոչ ուտել կ'ուզէր եւ ոչ խմել: Գրեթէ անընդհատ կու լար եւ ուրիշ բան չէր բաղձար բայց եթէ մեռնիլ եւ Աստուծոյ իր տեարցն երթալ:

Գիպուրկին մարմինը՝ ասպետաց մեծ սրահին մէջ փառաւոր անկողնոյ վրայ դրուելէն ետքը, բոլոր ասպետները ներս մտան, եւ ամէն մէկն իր ցաւը կը յայտնէր: Ալալտերնի դուքսն ասոնց մէջը մտնելով, իբր վերին հրամանատար համառօտ եւ սրտաշարժ շնորհակալութեան խօսք մը խօսեցաւ: Անոնց վտաճութեանը, սիրոյն ու հաւատարմութեանը վրայ շնորհակալ եղաւ եւ անոնց սրտոտութիւնն ու քաջութիւնը՝ որոնցմով հայրենեաց համար պատերազմած էին, գովեց, եւ յորդորեց զիրենք որ անկէ ետքն ալ աս սուրբ դաշնակցութեան հաւատարիմ մնան, եւ Աստուծոյ ու հայրենեաց համար կեանքն ու ինչք զոհելու պատրաստ ըլլան: Գիպուրկին մահուամբը՝ ան երեւելի ցեղին վերջանալուն վրան ալ, ծերունին ցաւը յայտնելէն ետքը, հրաժարականը առաւ, եւ ասպետներէն ամէն մէկը՝ խիստ պլայլած իրար գրկեցին եւ իւրաքանչիւր իր տեղը դարձաւ, ուր հաւատարիմ ամուսին մը եւ սիրալիր տղաք անհամբերութեամբ իրենց տան մեծին կը սպասէին: Ասպետներն ուստի որ կ'անցնէին ժողովրդեան «կեցցէ», ազաղակներով կ'ընդունուէին:

Մնացածը քաւ անգամ:



Պ Ե Տ Մ Ե Կ Ա Ն
Վ Ե Տ Ի Ն

Շամիրին ամրոտակաւոր:

Չերքէզներուն Իմասի՝ աստղն ինկաւ: Արեւելեան վերջի պատերազմի ատեն կը կարծուէր որ ինք Տաճկաց հետ նիկաիակցութիւն մ'ընելով, անոնց զօրաց հետ Թիֆլիզ պիտի յարձակի: Բայց ոչ աս գործքին ձեռք զարկաւ, եւ ոչ ալ նոյն պատերազմը՝ որ Անտիկաւիասէն ուստական զօրք բարձր ճակատաւեղը կը քաշէր, յօգուտ իր գործածել ուզէր: Աս պատճառաւ Չերքէզներն իրեն վրայ կը արանջային. բայց ինք խոհեմութեամբ վարուեցաւ եւ զերենք հանդարտեցուց: Շամիր կաւկասեան եւ անտիկաւիասեան թագաւորութիւն մը կազմելու կարողութիւն չունէր: Չերքէզադանի եւ Տաղիսդանի մէջ ինք տէր էր, իսկ մէկալ լեռնային կողմանք երբեմն միայն իրեն կը հետեւէին: Շամիր նոյն իսկ իր հայրենեաց մէջ շատ թշնամիներ ունէր, զորոնք իր հաւատարիմ Մուրիսներովը (անձնապահներովը) կը սանձէր: Անտիկաւիասը նուաճել ուզելու ըլլար, պէտք էր որ այնպիսի բլրային կողմերը յարձակելու յանդգնէր, ուր ուստական զօրքը պատերազմելու մեծ դիւրութիւն ունէր: Շամիր իր զօրութեան չափն աղէկ կը ճանչնար: Խորմի պատերազմի ատեն, երբոր լսեց որ Սեւաստաբոլ պաշարուած է, գոչեց «Գնչպէս կարելի է որ երեք թագաւորք ութ ամսուան մէջ բերդի մը արեւ կարող չըլլան: Անտուեն ես կրնամ իրաւամբ հպարտանալ, որ այսչափ տարիէ վեր Ռուսաստանի դէմ կը դնեմ: Սադոգ է, կ'ըսէր, այսչափ ընդգիմանալ իմ անտառային երկրիս եւ Տաղիսդանին լեռնամէջներուն պէտք եմ շնորհակալ ըլլալ»: Օր մ'ալ Ռուսի մը ասանկ բաւ «Գիտցած ըլլաս որ քու հզօր վեհապետդ թէեւ երեք տէրութեանց կամայք հպատակիլ չուզելով անոնց դէմ կը դնէ, բայց զիս չիկրնար վախոյնել, թէպէտեւ հեռոյստէ իր բոլոր բանակը վտա խաւրէ: Գիտեմ որ այսպիսի մեծ վեհապետի մը դէմ դնելու չափ կարողութիւն չունիմ: Ես Շամիր, Թարթար մըն եմ, բայց իմ անդնդային ճամբաներս, իմ անտառներս ու վերապաներս զիս քանի մը վեհապետներէն աւելի կը զօրացնեն: Իմ անտառներուն ծառերն եւ ճամբաներուն ցեխերն ինծի անանկ նուիրական են, որ անտառին ամէն մէկ ծառը սուրբ իւզով օծելու, եւ ճամբաներուն ցեխերը ամենազնիւ մեղեր հետ խառնելու պատրաստ եմ: Իմ բոլոր ուժս աս ծառոց եւ աս ճամբարհայ վրայ կայացած է,»:

Շամիր 1851ին իր զօրութեան վերջի ծայրը հասած էր: Քանի մը յաջող պատերազմներ, որոնք ընդարձակ տարածութիւն առած ըլլալուն համար, իր օահմանը տարածած եւ Ռուսերը վճատեցուցած էին: Անոր հակառակ ետքէն երեւելի դէպքերու մէջ, երբոր Չերքէզները մեծ ակընկալութեան մէջ էին, բաները բոլորովն ներհակ գային, Շամիր սկսաւ հեռոյստէ իր երկիրները կորսնցընել, եւ ծերացած ըլլալով պատերազմի ատեն զօրաց դըրլուն անցնելու ալ անկարող էր: Ռուսերն ալ որոնք օր աւուր վրայ, նոր նոր հնաքներու ձեռք կը զարնէին, իրենց ամենէն վերջի հնաքին վրան հաստատուն մնացին, որ էր աշխարհակալած տեղերնին, անտառները կը կտրէին, ճամբաներ կը չինէին եւ պատնէշներով կ'ամրացնէին: Աս եղանակաւ երթալով լեռանց մէջերը թափանցեցին, եւ աս

տարի վէտէն հասան, որ տասնուչորս տարիէ վեր Շամիլին աթուանիսա քաղաքն էր, ասով իրեն վերջն ամբուծիւնն ալ ինկաւ:


Վէտէն, զոր Ռուսք Տարիու-Վէտէնայ կը կոչեն, անտառ մին է; որ Չերքեզաց ուրիշ ամէն քաղաքներուն պէս ընդարձակ միջոց մը կը գրաւէ, Բուլքուլում գետին եզերքը շինուած է: Աս գետը Տաղիսականին սահմանը որոշող լեռներէ կ'իջնայ եւ անդունդներու մէջ կը թափի: Տները բոլորն ալ փայտաշէն են, բնակչաց թիւը շուրջ 400 է տուանց պահանջող զինուորները հաշուելու: Վէտէն ի բնութենէ խիստ ամուր տեղ մըն է, եւ լեռնային բնակիչները նոյնը աւելի եւս ամրացուցած են: Գեղի ի ամբուծիւնն ամուտ ճամբան պաշտպանելը շատ դիւրին է: Աս ճամբան երբեմն լեռն ի վեր, եւ այնպէս յետագոյն է որ վեր ելելու ատեն հարկ կ'ըլլայ երբեմն ձեռքերն ալ օգնութեան առնելու, նոյնպէս տեղիս տեղիս ալ լեռներու անտառներու մէջ կը մտնէ: Լեռներու մէջ եղած մասը երկու կողմնէ ուղղածիք լեռնապատերով պատած է, եւ մէկ մղան երկայնութեամբ մաս մը հազիւ քանի մը սոք լայնութիւն ունի: Աս ճամբէն անցնող զօրքը հանգչելու կամ կերակուր ուտելու համար միայն քանի մը լայնագոյն դաշտերու վրայ կրնայ յոյսը դնել: Աս դաշտերէն մէկը, որ անընդմիջաբար ան լեռանցամէջ ճամբուն սկիզբը կ'իյնայ, ստուգիւ գրուստային գեղեցիկութիւն ունի: Սիրուն անտառներ, զուարթ դաշտեր եւ ծաղկաշատ մարգագետինն իրարու հետ կը մըլցին, ասոնց մէջէն կ'անցնին ակնվանուոյ պէս յոտակ ջրով անուակներ, ապին անդին հօտեր կ'արածին: Շամիլին յառաջուան աթուանիսա Տարիսն ալ աս ճամբուն վրան է, զոր 1845ին Ռուսերը Վորոնցովին առաջնորդութեամբ կործանեցին, եւ ան աստիճան ի վեր աւերակներու կոյս մըն է: Աս ճամբէն զատ Վէտէն ամուտ ուրիշ ճամբայ մ'ալ կայ, որ բաւական լայն է եւ կրնայ նաեւ կառօք ալ երթոցուիլ: Բայց աս ճամբուն վրայ միտած չի մնալու համար աղէկ օգով ճանապարհորդելու է: Անձրեւէ ետքը անտառներու մէջ խոր լճեր կը ծնանին, եւ գետերուն բարձրանալովը անցքերն աներեւոյթ կ'ըլլան:

Վէտէնին անտառին մեջտեղը կը բարձրանայ Շամիլին պալատը: Աս շէնքը շատ ընդարձակ է, եւ բոլորտիքը ցցապատանէշներով եւ խրամներով պատած է: Ութը թընդանօթներով մարտկոց մ'ալ պալատին ապահովութեանը վրայ կը հակէ: Հէրքին մէջ միշտ գանուող պահապան զօրքը 200 Մուրիաներէ եւ 400 զօրք զինուորներէ կը բաղկանայ, եւ աս վերջիններն ըստ մեծի մասին Լեհացիք են: Շամիլ իր անձը աս մեղեանդ (սօֆո) Մուրիաներու եւ Լեհերու յանձնած է, զորոնք թող չիտար որ Սիպերիա սըտորուին: Ասոնցմէ զատ քովն անանկ անձինքներ ունի, զորոնք կ'ուզէ որ միշտ իր աչքին տակն ըլլան, որոնցմէ մէկն է Մուլլան Տանիլը, որ երբեմն Ելիզային զուտն էր, եւ ատեն մը Ռուսաց հպատակած եւ անոնցմէ զօրավարի տիտղոսն առած էր, եւ ետքէն Իմամութեան գառնալով իր աղջիկը Շամիլին երկրորդ տղան հետ կարգած էր: Շամիլին մի միակ վտահալութեան անձն էր Բուրէֆէտին, որ կէս կոյր Մուրիան մըն էր, որ բնաւ Շամիլին քովին չէր հեռանար, եւ անոր հետ մի եւ նոյն խցի մէջ կը քնանար:

Պալատը երկու մաս ունի, երկրորդ մասը կանանցն է: Երկուքն ալ փայտաշէն են, եւ բոլորտիքնին պատշգամ

ունին: Խցերը պզտիկ են, պատուհաններն տպակիէ, որոնք հոս մեծ բան եւ մեծատանց առարկայ կը համարուին: Աս խցերէն ամէնն ալ միայն մէկ դուռ ունին որ դէպ ի դաւիթը կը հանէ: Խցերուն գետինները ձերմակ ու հաստ դորգով ծածկուած են, եւ պատին երկայնութեամբ սեղան մը կայ, որուն վրայ անկողինները, վերմակները եւ բարձեր (որոնց ալտատութիւնը արտաքոյ կարգի է) կը դրուին: Շամիլին անձնական խցին վրայ, վերնայարկին (Խափան իջի) մէջ միս կը շորցուի: Պալատին մեծ դրանքով եղած մեծկակ խուցը ընդունելութեան եւ ժողովքի խուցն է: Անտանց մասին առջեւը դաւթի մէջ վրան (շարքը) մը կանգնուած է, ուր իր երեւելի անձինքները կը բնակէին, եւ Շամիլ ժողովրդեան հետ խօսած ատենը աս վրանին պատուհանէն սովոր էր խօսիլ:

Մնացածը քալ անգամ:



ԲՈՎԱՆԿԱՌԻԹԻՒՆ. ԳԻՏՈՒԹԵԱՆՅ ԵՒ ԱՐԻԹԵՍԻՅ

Տիեզերագրութեան վրայ:

Տիեզերագրութիւն (cosmographie) անուամբ կ'իմացուի, աշխարհքիս ստորագրութիւնը:

Աշխարհք կամ Տիեզերք ըսելով կ'իմացուի, երկնաւոր մարմնոց գուճարութիւնը, որոնք անսահման անջրպետի մէջ կը ստատանին, որուն կը վերաբերին նաեւ մեր երկիրը իր ամէն բաներովն ու հեռաւոր աստղները:

Աստղերը կամ երկնաւոր մարմինները երկու կը բաժնուին լուսատուր ու անլուս. լուսաւոր, որոնք իրենք իրենցմէ լոյս ունին, ինչպէս է մեր արեգակը, եւ անլուս, որոնք լոյս չունին, եւ իրենց լոյսը լուսաւորներէն կ'ընդունին, ինչպէս է լուսինը:

Լուսաւորաց կարգն են 1. արեգակն ու 2. հաստատուն աստղերը, որոնք հիւսիսային բեւեռին մտերը միշտ մի եւ նոյն դրութիւն կը դառնան ու գիշերները պարզ աչօք ալ կրնան տեսնուիլ:

Աս հաստատուն աստղերուն վախճանն ալ, որչափ որ կ'երեւայ, արեգական պէս, իրենց չորս կողմը մէկանց շարժող ուրիշ երկնաւոր մարմինները լուսաւորել ջերմացնել ու պտուղաբեր ընել է: Ասկէց կը հետեւի ուրեմն որ, իրենք ալ արեգական նման, արեգակնային դրութիւն (systeme solaire) մը պիտ'որ ունենան:

Անհամար երկնային անլուս մարմիններուն՝ երկրին պէս արեգական բոլորտիքն ըրած շարժումն ու դիրքը արեգակնային դրութիւն կ'անուանուի. իսկ երկնային անլուս մարմինները մըլքուի կամ քնայուն սար:

Անլուս մարմինները երեք կարգ կը բաժնուին. Մոլորակ, Արբանեակ ու Գիսաւոր:

Արեգակը լուսաւոր աստղ մըն է, որն որ մեր երկիրը կը լուսաւորէ ու կը ջերմացնէ, աս բարեբար աղբեցութիւնը նաեւ իր բոլորտիքը շարժող մէկալ մոլորակներուն ալ կ'ընէ:

Արեգակն մեծութեան վրայ դատաստան ընելու համար, պէտք է զիտնալ որ իր տրամագիծը 319.000 գաղղիական կամ 191.400 զերմանական մղան է, ուստի եւ 111 անգամ մեծագոյն է երկրիս տրամագիծէն. ըստ հետեւորդի պէտք է, որ արեգակը մէկ միլիոն ու 40.000 անգամ մեծագոյն ըլլայ երկրէս:

Հին աստիճանները այնպէս կը կարծէին որ արեւը երկրիս բոլորտիքը կը դառնայ. բայց հիմակ ամէն մարդ գիտէ որ երկիրը արեգական բոլորտիքը կը դառնայ. բայց արեգակն սկաւառակին վրայ կանոնաւոր եղանակաւ աներեւոյթ ըլլող ու դարձեալ երեւցող բիծերէն իմացած են որ արեգակն ալ իր սեփական առանցքին վրայ կը շարժի եւ աս շարժումը 23 օրուան ու 12 ժամու մէջ կը կատարէ:

Մըլքուի եւ ինչպէս վերը ըսինք երկնային անլուս մարմիններ են, որոնք մեծ կամ փոքր հաւկթածաւէ ճամբով արեգակն բոլորտիքը կը դառնան:

Գլխավոր մուրաբաններ եօթը հատ կան, որոնք ընդ ամենը 17 Արքանակ կամ Լուսին ունին, ու ասանկ կ'անուանուին. 1. Փայլածու կամ Հերմէս, որն որ արեգական մտադրոյնն է: 2. Աստղիկ կամ Արուսեակ: 3. Երկիր, Լուսին մ'ունի: 4. Հրատ կամ Արէս: 5. Արամազդ, 4 Լուսին ունի: 6. Երեւակ կամ Կրոնոս, 7 Լուսինէն զատ ըստ նոր դննութեան 2 հատ ալ աստղէգօտի ունի: 7. Աւրանոս, 6 Լուսին ունի: Ասանցմէ զատ կան նաեւ շատ փոքր մուրաբաններ, որոնց թիւը մինչեւ 50 կը հասնի:

Մուրաբանները կրկին շարժում ունին, մէյ մը իրենց սեփական առանցքին վրայ, մէյ մ'ալ արեգական բոլորտիքը: Երկու շարժումներն ալ արեւմուտքէն դէպ ի արեւելք կ'ընեն:

Մուրաբանները հաստատուն աստղներէն իրենց լուսովը կրնան որոշուիլ: Հաստատուն աստղները շարժուն լոյս մ'ունին. ասոր հակառակ մուրաբանները հանդարտ ու արտ լոյս մը ամէն մէկ մուրաբան դարձեալ տարբեր ու սեպհական լոյս մ'ունի յատուկ գունով:

Մուրաբաններուն ձեւը կլոր է, բայց իրենց շարժման աւրագութեան պատճառաւ, դէպ ի բեւեռ քիչ մը տափակ ու դէպ ի հասարակած ծռած է:

Երկիրը իր առանցքին բոլորտիքը 23 ժամու, 56 վայրկեանի մէջ կը դառնայ. իսկ արեգական բոլորտիքը 365 օրուան, 6 ժամու եւ 9 վայրկեանի մէջ: Իր արամագիծը 1719 գերմ. մղոն է. եւ իր արեգակէն ունեցած միջին հեռավորութիւնը 2 միլիոն 40.000 գերմ. մղոն: Արեգական բոլորտիքն ըրած ճամբան հաւկրթածէ է:

Արեգակէն բնորոշ անոյտ մարմիններ են, որոնք՝ մուրաբան մ'արեգական բոլորտիքը դարձած ատեն անոր կ'ընկերանան. իրենք ալ թէ իրենց առանցքին վրայ ու թէ մուրաբակց բոլորտիքը կը դառնան: Վերը ըսուած գլխաւոր մուրաբաններէն չորսը միայն այսպիսի արեգակէններն ունին, այս ինքն Երկիրը, Արամազդը, Երեւակը կամ Կրոնոսն եւ Աւրանոսը:

Երկրին արանեակը Լուսինն է: Յոյները զատ մուրաբակ մը կը համարէին Լուսինը:

Լուսինը 29 օրուան ու 12 ժամու մէջ հեղ մը երկրիս բոլորտիքը կը դառնայ: Իր ճամբան ալ նոյնպէս հակութածէ է: Իր երկրէն ունեցած միջին հեռավորութիւնը շուրջ 50.000 գերմ. մղոն է:

Լուսինայ բարձր ըսելով կ'իմացուի ան զանազան դիրքերը, որոնց մէջ որ Լուսինը ամուսան մը մէջ երկրին բոլորտիքը դարձած ատենը մեղի կ'երեւայ: Աս դիրքերը չորս են. Նոր լուսին, Առաջին քառորդ, Լրում լուսին, Վերջին քառորդ:

Լուսինայ քառորդներ յառաջ գալուն պատճառը ան այլ եւ այլ դիրքերն է, զորն որ Լուսինը երկրին բոլորտիքը ըրած ճամբուն ընթացքին մէջ արեգական ու երկրին դիմացը գալով կ'ունենայ: Որովհետեւ Լուսինը սեփական լոյս չունի, հայտ արեւէն ընդունած լուսովը կը լուսաւորուի, եւ նոյնը հայելոյ պէս կը ցոլացնէ, անոր համար ան ատեն մեղի կատարեալ կլոր կ'երեւայ, երբ որ իր արեգակէն ամբողջ լուսաւորուած սկաւառակը դէպ ի մեզ դարձած կ'ըլլայ. եւ այսպէս կ'ըսուի Լրում լուսին: Ասոր հակառակ երբ որ լուսնոյ արեգակէն շուտաւորուած մասը դէպ ի մեզ դարձած կ'ըլլայ, ան ատեն Լուսինը ամենեւին չէնք տեսներ, եւ է Նոր լուսին. եւ ասի անոր համար այսպէս կ'անուանուի, որովհետեւ ութ օրէն ետեւ լուսինը իսկզբան քիչ մը, վերջէն կամաց կամաց աւելի տեսանելի կ'ըլլայ եւ նորէն լուսաւորելու կը սկսի: Երբ որ Լուսնոյն կէս սկաւառակը լուսաւոր երեւնալու ըլլայ, ան ատեն Լուսնոյն Առաջին քառորդն է, որովհետեւ իր կլոր կողմը դէպ ի արեգակ դարձած է: Ասոր հակառակ երբ որ Լուսինը լրանալէն ետքը կամաց կամաց կը սկսի նուազնալ ու իր սկաւառակին կէս լուսաւորուած մասը մեղի կը ցուցնէ, ան ատեն կ'ըլլայ Լուսնոյ Վերջին քառորդը, որովհետեւ իր կլոր կողմը արեւուն մասը մտած կողմը դարձած է:

Գիտաբար բարձր ըսելով կ'իմացուի ան մուրաբանները, որոնք անհամար բազմութեամբ ու դեռ մեզի անձանօթ շրջաններով տիեզերաց մէջ կը շրջին: Անոնց վրայ այսչափ միայն գիտենք որ շատ երկայն ձուածնէ ճամբով արեգական բոլորտիքը կը շարժին: Եւ որովհետեւ ասոնք սովորաբար երկայն լուսաւոր պո-

չով մը կ'երեւան, հին ժամանակները այսպիսի գիտաւոր մը երեւար՝ դժբախտութեան նշան կը համարուէր:

Հասարակած աստղերը լուսաւոր մարմիններ են, որոնք մեր արեգական պէս սեփական լոյս մ'ունին: Հաւանականաբար իրենք ալ մեր արեգական նման արեգակներ են, որոնց բոլորտիքը արեգակներ կը դառնան:

Հաստատուն աստղաց մեր երկրէն ունեցած հեռավորութիւնը, դեռ ճիշդ հաշուած չէ, բայց մերձաւոր հաշուով մը գիտենք թէ աննէն մտաւոր հաստատուն աստղները արեգակէն 400.000 անգամ աւելի երկրէն հեռու են. իսկ արեգակը ինչպէս վերը ըսինք երկրէն երկու միլիոն մղոնէն աւելի հեռու է:

Աստղները աստղաց խումբերու կը բաժնուին, զոր Աստղաբան կ'անուանեն: Աս տեսակ աստղատուններ խիստ շատ ըլլալուն՝ զանոնք դիւրաւ աչքի տակ ձգելու համար հիւսիսային ու հարաւային աստղատանց կը բաժնեն:

Հիները աս աստղատանց միակ մէկ մասը գիտէին. այս ինքն Կենդանաբան կամ Չարեգակն 12 աստղատունները նախ եւ յառաջ ծանօթ էին, ետքէն մէկալ աստղատունները ճանչցուեցան, ոմանք ալ նոր ժամանակները գտնուեցան:

Չարեգակոսին 12 նշանները հետեւեալներն են. Խոյ Կ, Յուլ Զ, Երկաւոր Բ, Խեցգետին Գ, Առիւծ Ը, Կոյս Թ, Կշիւ Ժ, Կորեծ Ի, Աղեղնաւոր Կ, Ածեղջիւր Զ, Ջրհոս Է, Չուկն Ը: Աւելի երեք աստղատունները Գարունը կը ցուցնեն, հետեւեալ երեքը Ամառը, միւս երեքը Աշունը, իսկ վերջի երեքը Չմեռը, այս ինքն արեգակը Գարնան առջի երեքին մէջ կը գտնուի եւ այլն:

Շրջանային (գնացուն աստղաց, sphere) ըսելով կ'իմացուի արուեստական մետաղէ բոլորակ կազմուած գործիքը, զորն որ Տիեզերագրութեան մէջ կը գործածուի, աստղները դիւրաւ դիտելու ու ճանչնալու համար:

Երեգակնաբան արուեստաւոր գունը մին է, որուն մակերեւութին վրայ այլ եւ այլ աստղատուններուն դիրքը նշանակուած է: Իսկ Երեգակնաբան ալ, դարձեալ արուեստաւոր գունը մին է, որուն մակերեւութին վրայ ճիշդ նշանակուած են այլ եւ այլ երկիրներու, ծովերու, քաղաքներու, դետերու եւ այլն, տեղերը:

Որովհետեւ ի հնուց ծանօթ է որ երկիրը ինք իր բոլորտիքը կը դառնայ, ուստի հետեւցուած կամ մտածուած է թէ պէտք է որ գիծ կամ առանցք մ'ըլլայ, որուն վրայ երկիրը իբրեւ անիւ մը դառնայ: Աս գիծը կամ առանցքը մէկ բեւեռէն մէկալ բեւեռ երկրիս կենդրոնէն անցնելով ձգուած կը մտածուի, եւ կը կոչուի Առանցք երկրի. իսկ երկու արտաքին ծայրերը կ'անուանուին Բեւեռ. հիւսիսայինը Հիւսիսային Բեւեռ, հարաւայինը Հարաւային Բեւեռ:


Հարեւոյ շրջանակ մըն է, որն որ երկրիս բոլորտիքը մեզմէ հաւասար հեռավորութեամբ մեծ կամ պտտիկ կը մտածուի: Անոր համար կրկին հորիզոն կայ, Առեւտուի կամ Տեսանելի հորիզոն, որն որ մեր բոլորտիքը իբրեւ ի կենդրոնի մեր աչքին զորածին չափ կ'երեւայ: Բնա կամ Մաթեմատիկական հորիզոն, որն որ երկիրը երկու հաւասար մասերու կը բաժնէ: Ասիկա աստղներուն ելնելու ու մտնելու կը ցուցնէ:

Հասարակածն ալ ուրիշ շրջանակ մըն է, որն որ երկիրը բեւեռներէն հաւասար հեռաւոր երկու մասերու կը բաժնէ: Միջերեւոյն շրջանակ մըն է, որն որ նոյնպէս երկիրը երկու հաւասար հեռաւոր մասերու կը բաժնէ, միայն հակառակ ուղղութեամբ, այս ինքն բեւեռէն անցնելով ու հասարակածը կտրելով: Երբոր արեգակը աս միջերեւոյն գծին վրայ գալու ըլլայ, կ'երեւայ: Ինչպէս որ հասարակածով երկիրը երկու հիւսիսային ու հարաւային մասերու կը բաժնուի, այսպէս ալ Միջերեւոյն շրջանակով երկու արեւելեան ու արեւմտեան մասերու կը բաժնուի:

Միջ Խառնուածն ալ շրջանակ մըն է, որն որ հասարակածը շեղ ուղղութեամբ կը կտրէ: Աս բոլորակին վրայ մետաղէ շերտ մը կայ, որուն վրայ Կենդանաբան կամ Չարեգակն տասու երկու աստղատունները նշանակուած են: Մինչեւ հիմակ ըսուած շրջանակները մեծ շրջանակներ կ'անուանուին, որովհետեւ երկիրը երկու հաւասար մեծ մասերու կը բաժնուի: Փոքր շրջանակները հետեւեալներն են:

1. Երկու Արեւադարձները, 2. երկու Բեւեռական շրջանակները: Երկու Արեւադարձները հասարակածին հետ զուգահեռական են, ու արեգական առերեւոյթ շարժման ամենալերջին կետերը կը ցուցնեն: Հիւսիսայինը կը կոչուի Արեւադարձ Խոյնի, ու հարաւայինը Արեւադարձ Կարմիր: Երկու Բեւեռական շրջանակներն ալ նոյնպէս զուգահեռական են Արեւադարձներուն հետ հասարակածին:

Գօտի ըսելով կ'իմացուի, Բեւեռական շրջանակներուն ու Արեւադարձներուն մէջ գտնուած երկրագնդին մասերը, որոնք իրենց այլ եւ այլ գերբերովը զանազան եղանակներ ունին: Այսպէս գօտիներ հինգ հատ են. 1. Տոյ կամ Արեւոյտլ փօրի, երկու Արեւադարձներու մէջ, 2. Երկու Բեւեռական փօրիները Արեւադարձներու ու Բեւեռական շրջանակներու մէջ, ու 3. երկու Պալ կամ Ստրոնտոլ փօրիները Բեւեռական շրջանակներուն ու Բեւեռականներուն մէջ:



ՄԱՆՐԱՆՈՒՐՔ ՈՒ ԶՈՒՆՐԺԱԼԻՔ

Յովազներու սրտորդութիւն մը:

(Արեւի, Հոգի)

Քոյային հարաւային արեւմտեան կողմն եղած բազմամեայ մեծ անտառի մէջ ձիերնիս խիստ վաղցնելով կը ձիավարէիք: Աւաւտեան արեւը իր շքեղ կերպարանքը հորիզոնէն վեր բարձրացուցած էր, ճառագայթները հսկայ եւ խիտ ծառերուն գագաթներէն ներս կը թափանցէին: Մոզիչ տեսարան մըն էր, արեւը չորս կողմն կարծես թէ սկզբածամ էր: Առջեւէն մերկ սեւամորթները կը ձիավարէին, որոնք կուրծքերնին այծի մորթով միայն ծածկած էին. անոնց ետեւէն մենք կը ձիավարէիք եւ մեր ետեւէն ալ մեր սեւ ծառաները, զորոնք հիւսիսային Ափրիկէէն մէկտեղ բերած էինք: Դար ծագկած ծառերու ծաղկանց անուշահոտութեան մէջ վազած ատեննիս, երկու յովազ յանկարծ որջերէն դուրս յարձակեցան եւ կը փախչէին: Ասեւմորթները մտրակներն ձեռքու կուշտներով թռչնային պէս կը թռչէին: Կնգակները օդոյ մէջ կը սլէին, բայց յովազները դեռ կենդանի էին: Մերիններէն մէկուն մէկ անյաջող կրակը սեւամորթներէն մէկուն քովէն անցնելով զինքը վերաւորեց, եւ սեւամորթը ձիւն վար ինկաւ, իսկ ձին անմիջապէս փախաւ հեռացաւ: Ասեւմորթները քիչ մ'ատեն տարտամ կեցան եւ կը մտածէին թէ արդեօք կատաղութիւննին մեր վրայ դարձնեն թէ չէ, որովհետեւ յովազներուն փախչելը զիրենք խիստ կատաղեցած էր: Բայց ձիերնին նորէն դարձուցին եւ սկսան դարձեալ յովազները հայածել: Մեր բժիշկը վերաւորած սեւամորթը գարմանելու զբաղած էր: Արեւոյտլն նիդակին մէկը նպատակին հասաւ եւ էգ յովազը գետինը փռուեցաւ: Մէկայ յովազը ետ դարձաւ եւ մեծ կատաղութեամբ եւ ամենէն առջեւի սեւամորթին ձիուն վրան յարձակեցաւ եւ խիստ անդթութեամբ խեղճ անասնոցն զլուխը փարատեց: Խեղճ սեւամորթը ներկայ մահուան վախէն ձիուն գաւակին վրայ քաշուած էր: Շատ չանցաւ մենք ալ յովազին հասանք եւ զինքը չորս կողմանէ պատեցինք: Գազանը ձիուն ետեւի կողմն անցած էր, եւ խեղճ Ափրիկէցին յուսահատարար կը պրուար: Ճգնաժամը հասած էր, երբ յանկարծ հրացանի մը գնդակը անասնոցն զլուխը թափանցեց: Արեւուր սեւամորթն ազատեցաւ, բայց վերջինն որ երկայն ատեն մահուան սարտափի մէջ կը տատանէր նոյն երկիւղը մեռաւ: Աշխն անոր սիրտը պատուած էր:


Արևիլինի հեծութիւն մը:

Արջի շարժումները Արևիլինի մէջ տան մը բնակիչները արտաքայ կարգի խռովութեան մը մէջ ինկան: Տան մէջ եղող գինեվաճարին քով գտնուած աղախին մը, որն որ ուշ ատեն բակին մէջ դեռ գործք ունէր, վախէն գոյնը նետած տիրոջը բնակարանը մտաւ, ու սկսաւ պատմել թէ բակին մէկ անկիւնը, որոջ հեծելու ձայն մը կը լսուի հոգեվարի ձայնի նման: Գինեվաճարը պատուհան մը բացաւ եւ նոյն հեծելու ձայնը ինքն ալ լսեց: Բայց որովհետեւ ինք այնչափ սիրտ չէր կրնար

ընել, անոր համար իր վարձուորներէն (սիրտը) մէկ քանիին ալ ձայն տուաւ, եւ անոնց հետ մէկտեղ բազմութեամբ կանթեղներ ու բիրեթ (օփա) առած բակը ինչան: Կամաց կամաց աս ըսուած տեղոյն մտա հասան նէ, իրօք բազմութեանը նոյն հեծելու ձայնը լսելուն, սոսկալով բակին մէջտեղը ետ քաշուեցաւ: Հոս պատերազմի խորհուրդ մը բացուեցաւ: Յիշեալ անկիւնը, գետնայարկի վրայ, գործավարի մը բնակարանը կար, եւ ամենուն հաստատածին համեմատ, աս հեծելու ձայնը նոյն բնակարանէն կու գար: Անտարակոյս նոյն մարդը բանի մը համար, կամ իր բոլոր ընտանեացը, կամ անոր մէջէն մէկուն եւ կամ թէ ինք իրեն չարիք մը հասուցած պիտ'որ ըլլայ: Ուստի որոշուեցաւ որ գնդակին անոր բնակարանին դրան առջեւ երթան, եւ աս գիշերային անհանգստութեան պատճառը փնտռեն: Գործավարը, իր դրան զարնուելէն ստրատիմամբ արթննալով, զարմացաւ մնաց, իր դրան առջին գրեթէ բոլոր վարձուորները գինեվաճարը առաջնորդ եղած տեսնելով: Բայց իր զարմացումը շատ աւելի եղաւ երբ որ իրենց աս գիշերային արշաւանքին պատճառն իմացաւ նէ: Աչքը դարձուց տեսաւ որ իր սիրելիներուն գրուները ողջ կեցած են եւ անհոգ ու խաղաղիկ Մորբէտին բազկացը մէջ կը հանգչին: Ասոր վրայ զարմանալով վարձուորներն ու գործավարը սկսան իրարու նայիլ: Բայց ի վերայ այս ամենայնի, աս հեծութեանը պատճառ մը պիտ'որ ունենայ, ըսաւ գինեվաճարը. եւ սկսան նորէն աղէկ մը փնտռել, եւ իրօք ալ ճիւղը գտան: Գործավարը իր մեծ անհոգութեամբը, պատուհանին առջեւի փայտեայ փեղղը աղէկ շէր գոցած, ու Կոյեմբերի սաստիկ հովը աս փեղղը իր ժամգոտած ծղիւնիկն (բեդէ) վրայ անգին ասդին շարժելով, մարդու հեծելուն ման ձայն մը հանել կու տար:

Փոսֆորակեր մը:

Արուններէն (Թիրոլը մէջ) դժուարապատեհ բայց ստոյգ գէպք մը կը գրեն Փոսֆորի ճաշի մը վրայ: Եթե անասուն տարեկան ծերունի մը չափ մը ալիւր, հինգ լիտր ծխախոտ ու երեք տուփ լուցափայտ գնած էր, եւ տունը դացած ատեն նոյները զլսարկին մէջ դրած: Եւ որովհետեւ նոյն իրիկունը քանի մը շիշ աւելի տնկած էր, անոր համար, տուն եկած ատեն, ան վերջի երկու գնած բաները մոռնալով, զլսարկին մէջինները պտուկի մը մէջ պարպեց ու անկէց աղէկ քօփօք մը կեփեց, ու կշտանալու չափ եփածէն ուտելէն ետեւ անկողին մտաւ: Երկուրդ աւտու, անջի իրիկունը մնացորդ քօփօքա՞ն ուղեց տաքցնել նախաճաշիկի (ֆահլախը) համար. բայց մեծ զարմացմամբ տեսաւ որ մէջը պղտիկ փայտի կտորուանք խառնուեր են: Ի սկզբան այնպէս կարծեց որ տակառի տաշուկներ ըլլան, (որովհետեւ տակառագործ էր), բայց քիչ մ'ետքը յիշեց որ նախնիքայ իրիկունը ալիւրէն զատ ուրիշ բաներ ալ գնած էր, եւ այսպէս անտեղ ալ քօփօքային հետ մէկտեղ եփեց էր: Այսու ամենայնի քիչ մը մտածելէն ետեւ մնացորդ քօփօքա՞ն տաքցուց, ըսելով թէ Շատը չփնտսեց նէ քիչն ալ չի փնտսեր: Ուստի տաքցուցածը աղէկ մը կերաւ, եւ մինչեւ աս օրս ողջ առողջ կ'պարի:



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՆՈՏԵՎԵՐՆԻ

Ինչպէս ետքի քաղաքական հատուածին մէջ ըսինք Չիւրիլի քաղաքը Կոյեմբէ. ամսոյն 10ին երեք պատերազմող տէրութեանց մէջ խաղաղութեան դաշինքը իրենց երեսփոխաններէն ստորադրուեցաւ, որն որ 17ին նոյն տէրութեանց ինքնակալներուն կողմանէ ալ հաստատութիւնն ընդունեցաւ: Խաղաղութեան յօդուածներուն մէջէն էականը Լոնդարտիային, բայց ի երկու մեծ Մանթուա ու Բեքսթերա բերդերէն, որոնք իրենց վերաբերեալ մասերովն առաջուան պէս Աւստրիայի ձեռքը կը մնան, Գաղղիայի կայսեր տրուելն է, որն որ զանի ընդունելէն ետքը, Սարտինիայի թագաւորին կը պարգեւէ: Ուստի Աւստրիայի Խոսալական սահմանը ասկէց ետքը կ'ըլլայ Կարտա լճին կեսէն սկսեալ գէպ ի Փօ՞ Մինչիո գետին ձախ եզերքը հոն

գտնուած երկիրներով մէկտեղ: Բայց Աւստրիա ասոր դիմացը կ'ընդունի Սարգիսիայէն դրամական հաստուցում, (որն որ աւելի զարմանալի կ'երեւայ) քառասուն միլիոն ֆ. արծ. որուն վճարման Գաղղիան երաշխաւոր կ'ըլլայ: Մնացած յօդուածները՝ տրդէն ծանօթ եղած իտալական դաշնակցութեան վրայ խօսելէն ետքը՝ Միջին Իտալիայի* եւ քաշուած դքսերուն իրաւունքը նորէն կը ճանչնայ ու զիրենք իրենց տեղերը դարձնելուն եղանակը Աւստրիա ու Գաղղիա իրենց վերապահելով մօտերս ըլլալու դեպքանաժողովին նիւթ կը պատրաստէ:

Աս առերևոյթ խաղաղութեան հաստատուելու ատենը, գրեթէ նոյն օրերը Թուրքին, Միլան եւ ուրիշ շատ տեղեր Իտալիական ազատութիւնը դրուխ հանելու համար քարոզներ կը կարդացուին, ստակ կը ժողովուի ու տէրութեան աչքին առջեւ թատրոններու մէջ բարուց ու վարուց հակառակ խաղեր կը խաղացուին: Ամենուն բերանը՝ սուրբ կրօնի եւ անոր սրբազան Գլխուն ու Աւստրիայի դէմ սուր ու հուր կը թափէ: Նոր նստած Նէպոլիոնի բարեպաշտ երիտասարդ թագաւորին ալ չիմնայուիր, ան ալ բարբարոսաց կարգն է: Սարգիսիան խաղաղութեան դաշինքէն ետքն ալ իր մեծնալու համար յայտնի ու գաղտնի ճիգը ձեռքէն թող չիտար: Բոմանիա, Թոսքանա, Բարմա ու Մոսենա իրեն հետ վազընելու ասրածակը՝ Անգղիայի թելադրելովը մշտ կ'աւելնայ. իրմէ դուրս յեղափոխականը ուզածնուն պէս աս դքսութիւնները կառավարեցին, անուամբ միայն աղբային ժողովքներ ընտրելով զձուեցին որ կ'ուզէն Սարգիսիայի թագին տակ մտնել, որն որ Գաղղիան թող չտուաւ: Խաղը ասով ալ չիմընցաւ, աս չորս դքսութիւնները իրբեւ թէ ինքնաշարժ ու գեցին որ իրենց վրայ թագաւորին աղբակիցը կարիներն իշխանը իշխէ, աս ալ չյաջողեցաւ նէ անոր ընտրութեամբ Հռոմայեցի Պօն-Քոմբանի անուն յեղափոխական մը առեւտանակեց կառավար դրուեցաւ, որուն թէպէտեւ ի սկզբան Գաղղիան ու Աւստրիան դէմ դրին, բայց ետքը տրուած մեկնութեանց համար հաւանեցան: Աս ամէն բանէն կ'երեւայ թէ Սարգիսիային ջանքն ան է որ բան մը ըլլայ որ, դեպքանաժողովին մէջ՝ Լաւաթը եւ ընդհանուր առածը՝ իրեն համար ալ արժէլ տայ: Բարմայի մէջ զո՛հ եղած Անվեթիթի կոմիսն անմեղ արիւնք, Քրեմնա ու Ռիմլիի նախատուած եպիսկոպոսաց բողոքը, եւ հայածուած ու բանտարկուած քահանայից աղաղակը երկիցս կը հասնի, ու ստորապ տեղ մարդկային արդարութեանէն հաստուցում կը սպասէ: Ստոյգ է թէ չարերուն թիւը, բարիներուն նայելով դեռ շատ է, ինչպէս նոյն իսկ Անգղիայի ու Գաղղիայի լրագիրները կ'ըսեն, բայց ինչպէս ամէն տեղ ու ամէն առթի մէջ, նոյնպէս հոս ալ բարիները կը լռեն ու կը կրեն:

Իտալիային մեծ մասը այսպէս նոր ստացած ազատութեան կամ անկշահանութեան տենդին մէջ ինք լինը կերած ատեն, Լըրոպան դրօշն զարմանալի հանդարտութիւն մը կը ծախէ, որն որ ահագին պատերազմէն գէշ է: Բայց ներքուստ ամէն դահլիճ աչուքները ուրիշին վրայ կը տնկէ, ծուռ կը նայի, հաւատք չունի, զէնք կ'առնու եւ իբրեւ թէ դարանը մտած առթի մը կը սպասէ: Աս մէկ մեկալին վրայ եղած կասկածոտ անվստահութիւնները, որոնք մնալի տակ ծածկուած սխալութեան կրակին պէս բորբոքել կ'ուզեն, ազգերուն կը մնասէ, դժուարութիւնները կ'աւելցնեն ու նորանոր զոհեր կը պատճառէ. եւ այսպէս թագաւոր արտաքուստ մէկը մեկալին համբոյր սիրոյ տարու ատեննին՝ իրար կ'ատեն: Ահեղ նաւատորմիդը ու գունդագունդը զօրաց փաղանգը, որոնք ասոյն անդին կը շարժին, թէպէտեւ մեծ ու երկիւղալի պատերազմի ցոյցեր կու տան, բայց փողը նախ ինք հնչեցնելու ոչ զը կը համարձակի:

Անգղիայի ու Գաղղիայի մէջ ի վերին երեսս բարեկամութիւնը կը շարունակէ. ճենաց դէմ արշաւանքը մէկտեղ կ'ընեն, ուր արդէն Գաղղիայի կողմանէ երկու գունդ զօրք

* Պատերազմի ատեն խոստացուած ընդարձակ իտալիայի տոխտակներն երբ հասը հինն կը հրոստարակներ: Ալ յուսանք որ զենուց կուռի տեղ հինա՝ բանից ու պատճառաց կուրբ գարու ատենն ալ նոյնքը կրնան սգալու գործածուիլ:

ճամբայ ելաւ. ու Նաբոլէոն կայսեր ուղած ու սիրած դեսպանաժողովը յառաջ բերելու համար Իտալիայի ու Մարոքքոյի ինդիւրներու մէջ իրարու զինուաներ կ'ընեն, բայց միեւնոյն ժամանակը երկու կողմանէ ալ պատերազմական պատրաստութիւններն այնպէս կը շարունակեն, որ կարծես թէ վաղը անշուշտ պիտ'որ զարնուին:

— Աս բաներուն մէջ Աւստրիան ետքի անցաճող պատերազմէն վերջը դարէն աւելի՛ ներքին բաներուն միտ կը դնէ. իր թագին տակ ժողուած աղբերը զո՛հ ընելու դիտմամբ կարելի եղածին չափ ազատութիւններ կու տայ. բողբքականաց ու Հրէից վրայ ալ հին օրէնքը չեն տիրեր, ասոնք ալ ուղղափառաց շատ առանձնաշնորհութեանց մասնակից կ'ըլլան: Ելելու մուտքին վիճակը գէշ ըլլալուն, վարկը (credit) տեղը բերելու համար զօրաւոր միջոցներ կը փնտռէ, զօրաց ու քաղաքացի պաշտօնատարաց թիւը կը նուազցնէ: Աս մասին մէջ ամէն տէրութիւններ ալ քիչ շատ նեղութիւն կը կրեն, որոնք հանքերու տեղ՝ տպարաններէն օգնութիւն կը խնդրեն:

— Սպանիայի պատերազմը Մարոքքոյի դէմ տարույս եղանակներուն անհարթութեանց պատճառաւ կամաց կ'երթայ, բայց Սէսթա բերդին քով՝ արդէն արիւն թափուիլ սկսաւ:

— Գերմանիայի մէջն ալ աղբային նախանձախնդրութենէ յառաջ եկած բանակուութիւնները թէ՛ օրագրաց ու թէ՛ առանձնական ժողովոց մէջ կը շարունակուին:

— Շառլիին Ռուսաց յանձնուելովը, Չէրքէնբերուն բանը սրչափ ալ լմընցած կը կարծուէր, ի վերայ այս ամենայնի դեռ Ռուսք բոլոր Չէրքէզաստանի տիրած չեն սեպուիր:

— Տաճկաստանի մէջ, ի բաց առեալ մանր մունք տեղական յուզմունքը՝ ընդհանրապէս խաղաղութիւնը կը տիրէ. մայրաքաղաքին մէջ դաւախութեան քննութիւնը լմընցաւ. արդարութիւնը յանցաւորները պատժեց, բայց Սուլթանին շնորհքը անոնցմէ շատերը ազատեց: Պրիւստէլ Օրէնք անունով նոր երէկու լրագրին միտուել կ'երեւայ որ աս տէրութեան վաշտքը պաղած Արեւելեան խնդիրը նորէն այնպէս ու այնչափ տարցընել կ'ուզէ, որպէս զի կարող ըլլայ ուզածին պէս ձուլել. ամէն օր գաղղիներէն, իսկ շարժութը երկու անգամ ալ յունաւրէն լեզուաւ հրատարակուիլը լրջին միտքը կրնայ պղտորել: Բայց աս ամէն բաները ոչ ինչ են, ըլլալու դեպքանաժողովը աս ամէն բաներուն վրայ կը մտածէ, աշխատհըք պէտք չէ որ հողայ ու վախնայ, ինչպէս առ հասարակ ժողովքի կողմը ըլլող լրագիրները կ'ըսեն: Նոր լեռուն համեմատ աս ժողովքին համար արդէն անցած ամսոյն ջոյն Աւստրիայի ու Գաղղիայի կողմանէ հոն գարու տէրութեանց հրաւերները գացին: Ստոյգ կը համարուի որ 1815ին վիեննական ժողովոյն մէջ գտնուող տէրութիւններուն ամէնն ալ ներկայ պիտ'որ գտնուին, այսինքն Աւստրիա, Գաղղիա, Ռուսիա, Պրուս, Անգլիա. իսկ ասոնցմէ զամ Սպանիա, Քահանայապետական երկիր, Փորթուգալ, Նեպոլիս, Սարգիսիա ու Շվեդ վերջէն պիտ'որ հրաւերուին: Աս ամէն տէրութիւններէն երկ'երկու երեսփոխաններ Զուռուարի ձին Փարիզ պիտ'որ ժողովուին: Բայց թէ պղտիկ տէրութիւններն ալ մեծերուն հաւասար ձայն կամ քուէ պիտ'որ ունենան, դեռ ան չիգիտցուիր: Լրագիրը աս ամէն բան պատմելէն ետքը կը յուսանն ու կը վախնան, բայց կատարածը իր պիտ'որ յայտնէ:

Տարեգրութիւն մերանցած ըլլալով՝ կը հրաւիրուի մեր քաժանորդները, որ ինք տարիէն յառաջ իրենց քաժանորդութիւնը շարունակելու յօժարակամութիւնը յայտնեն:

Երոպա ընտանեկան օրագիրը, տասնութիւնը օրը մէյ մը կ'ըլլէ, տարեկան գինը կանխիկ 10 ֆրանկ է:

ԵՐԽՈՒՊԱՆ

Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն



Թ Ի Ի 27.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր

ՅՈՒՌՑ ԽՂԻԿԸ ԿՈՄ ԳԻՊՈՒՐԿ



Գ Լ Ո Ի Խ Ի Է.

Ճամփորդութիւն:

(Վերջ.)

Ասպետաց մեծ մասն իրենց զօրքերովը տեղերնին դառնալէն ետքը, Վալտերնի ընտանիքն ու

Հուկո Սէէլպախ աղնիւ ասպետը դեռ քանի մը օր ալ Վեֆելսպուրկին քովը մնացին: Աս օրերը, Յովհաննէս իր հիւրերը մեծարելով անցուց, եւ ամէն պատիւը կ'ընէր, որովհետեւ կեանքն, ամրոցը եւ իշխանութիւնը անոնց շնորհացը պարտական էր:

Վալտերնի դքսոյն, իր ամուսնոյն հետ առջի տեսութիւն ըրած օրը, Հուկո դուքսը, Գուկոյ Շոպանէկին պատմութիւնն անոնց պատմած էր: «Քսան տարիէ ի վեր», կ'ըսէր «Գուկո ամենէն ալ իմ զաւակս կը համարուէր», որովհետեւ ես անորդի ըլլալով զինքը իբր զաւակ ընդունած էի: Չեր զաւակն իմ ամաս մէջ աս եղանակաւ բողբոջին ապահով էր: Թէ Գուկոն ինչպէս իմ տունս եկաւ, սիրելի դուքս, դուք կարծեմ թէ չէք գիտեր բայց տիկինը գուշակած պիտի ըլլայ:

«Մ'նուշա Հայր Անսելմոս՝ մեր ամրոցին մատուանապետը բերած պիտի ըլլայ», պատասխանեց դքսուհին:

«Մ'յնպէս է», կրկնեց Հուկո, «աս բարեպաշտ մարդը նոյնը ծածուկ իմ տունս բերաւ: Ես ան զարհուրելի պատմութիւնը ծերունոյն բերնէն իմացայ:

«Օ իս եւ զԳուկո Աստուած պահեց, բայց արդեօք խեղճ Պէրդաս ինչ եղած է», կ'ըսէր դքսուհին խորունկ շունչ մ'առնելով:

«Մ'ն ալ Աստուծոյ հովանաւորութեան տակն եղած պիտի ըլլայ», կը կրկնէր Հուկո, «որովհետեւ

զձեզ պահպանողը՝ սիրուն Պէրդան ալ պաշտպանելը ձեռքէ թողուցած պիտի չըլլայ»:

Վալտերնի դուքսը կրծոցը մէջ եղած գաղտնիքը ժամանակէն յառաջ չիմացընելու համար ինք իրեն բռնութիւն կ'ընէր:

«Պզտիկ Պէրդան», յառաջ կը տանէր Հուկո «չառ սիրուն զաւակ մ'եղած պիտի ըլլայ, որովհետեւ պզտիկ Գուկոն՝ առջի շաբաթները թէ արթնութեան եւ թէ երազին մէջ իր սիրուն քրոջը վրայ կը խօսէր: Իսկ ծնողացը վրայ, խեղճ պզտիկը դառն արցունքներ կը թափէր, եւ ես չէի կրնար զինքն ըստ բաւականի միտիմարել: Անոր մանկական արցունքներն անանկ սիրտս կը շարժէին, որ երբեմն իմ արցունքս ալ չէի կրնար բռնել: Բայց որովհետեւ իմ քոյս բարի հայր մը, եւ ամուսնոյս քովը փափուկ մայր մը գտած էր, ասով սրտին վէրքերը ըստ մասին մեր սիրովը եւ ըստ մասին ալ ժամանակ անցնելով բժշկուեցան: Գուկոն մեր հոգացողութեան տակ զարգացաւ եւ սքանչելի պատանի մ'եղաւ, եւ իմ ու ամուսնոյս ուրախութիւնն էր: Իրեն քաջութեան նոյն իսկ դուք, սիրելի դուքս, վկայ էք. որովհետեւ առանց գիտնալու որ դուք իրեն հայրն էք, զձեզ երկու անգամ իր կենացը վտանգովը մահուանէ ազատեց»:

«Մտոյդ է իմ որդիս, Գուկոս, իմ քովս դիւցազնի պէս կը պատերազմէր», գոչեց Վալտերնի դուքսը, զինքը բազկացը մէջ գրկեց, եւ ուրախութեան արցունքներով զինքը հայրական երախտագէտ կրծոցը վրայ կը ճնշէր:

«Մ'ս ալ վկայ եմ ձեր որդւոյն քաջութեանը», կրկնեց Վեֆելսպուրկի դուքսը. «ես անոր պատերազմած առնելը տեսայ, իր քաջասրտութեանը վրայ զարմացայ, եւ սրտանց ասանկ քաջ երիտասարդի հայր ըլլալ կը բաղձայի:

«Մ'ս ամէն գովութիւնները ինձի չեն», կ'ըսէր բարեսիրտ Գուկոն, «այլ իմ հօրս տեղը բռնողին որ ինձի անանկ աղէկ կրթութիւն տուաւ»: Աս ըսելով ծերոյն կրծոցը վրան ինկաւ որ խիստ այլայլած էր:

«Վերիշ երկու բան ալ ունիմ յայտնելու», ըսաւ Հուկո դուքսը, «որոնց մէկը Հայր Անսելմոսին եւ միւսը մեր սիրելի Գուկոյին վրան է»:

Հայր Անսելմոսը՝ որովհետեւ ամենէն կը ճանչ-

ցուէր՝ քանի մը ժամ միայն քովս կեցաւ, եւ անկէ ետքը վանք մը քաշուեցաւ ուր որ իր տղայութեան ստեղծ քանի մը տարի անցուցած էր: Հայր Անսելմոսին սիրելի Գունոյէն բաժնուիլը ինչ սրտաշարժ էր: Երէցը զանի վերջի անգամ պագած ատենը տղու մը պէս լացաւ: Ազնիւ եւ կրթեալ եւրէցը վանքի մէջ մեծ ուրախութեամբ ու սիրով ընդունուեցաւ, եւ քանի մը տարիէն լիուզի քուէով արբայ ընտրուեցաւ: Գունոն եւ ես շատ անգամ անոր իբր Աբբայ այցելութիւն ըրինք, եւ ազնիւ ծերը քանի որ զԳունոն կը տեսնէր ուրախութենէն կու լար: Ամէն անգամ հարցում կ'ընէր թէ արդեօք ձեր վրայ տեղեկութիւն մ'ունի՞մ թէ չէ: Եւ որովհետեւ անոր հարցմանցը դժբախտութեամբս միշտ «չէ», ըսելով կը պատասխանէի, իր ազնիւ սիրտն ամէն անգամ կը խռովէր: Թէ որ հիմայ կենդանի ըլլար որչափ պիտի ուրախանար: Բայց վեց տարի յառաջ ամենուն մեծ ցաւովը լաւագոյն կենաց անցաւ»:

«Ինչ որ մեղի եւ մեր սիրելի Գունոյին ըրաւ նէ անդիի աշխարհք Աստուած իրեն հարիւրապատիկ հատուցանէ», գոչեցին երկուքն ալ միաբերան:

«Սիրելի Ալաէրնս, իմ վրաս կրնաք քիչ մը նեղացած ըլլալ որ ձեր որդւոյն պատմութիւնը քիչ մ'ատեն ձեզմէ՝ ծածկեցի: Բայց կը յուսամ որ պատճառներս լսելէն ետքը, ինծի կը ներէք: Ասկէ քանի մը շաբաթ յառաջ երբ որ դուք յանկարծ յարութիւն առած իմ ամրոցիս մէջ երեւցաք եւ զիս մեծապէս ուրախացուցիք, ձեր որդւոյն կենդանի եւ ամրոցիս մէջ ըլլալն աւետելով լեզուիս ծայրն եկած էր: Բայց յանկարծ մտածելով որ ատենը չէ, աս լուրը բերնիս մէջ խղճուեցաւ: Պէտք եմ, կ'ըսէի ինքիւրենս, պատերազմին ելքին սպասել, եւ ան յաղթութենէ ետքը որդին իր հօր բազկացը տանիլ: Թէ որ դէպքն անանկ բերէ որ մէկը կամ մէկալը պատերազմի մէջ իյնայ, ես իմ բռնած ճամբուս վրայ չեմ գրջար»:

«Շատ աղէկ մտածեր էք», աւելցուց Ալաէրնի դուքսը, եւ ծնողքն ու որդին ան ազնիւ ծերը գրկեցին, եւ իրենց սրտանց շնորհակալութիւնը խօսքով եւ արտասուօք յայտնեցին:

«Քանի մ'օր ետքը ճամբայ ելլելու կը պատրաստուէին, Յովհաննէս ալ իր ազնիւկովն անոնց ընկերանալ կ'ուզէր, բայց ի սկզբան իր դքսութեան վարչութիւնը հաւատարիմ բերդապահին յանձնեց, երկու Գիպուրկներուն մարմինները մեծ եւ գեղեցիկ դագաղի մէջ դրուեցան, եւ սեւ լաթերով ծածկուած կառաց մէջ դրուելէն ետքն աս ընկերութիւնը ճամբայ ելաւ: Ճամբորդութիւնը ինչպէս որ յուզարկաւորութեան կը վայելէ՝ կամաց կամաց կ'ըլլար, եւ սգոյ կառքը ամէն գեղերէն ու քաղաքներէն անցած ատենը, մեծ տրամութիւն ու ցաւ կը պատճառէր: Աերջապէս Ֆրայպուրկ, Պրայպուրին մայրաքաղաքին մտնեցան, եւ քանի որ նպատակներնուն կը մտանային, այնչափ ալ Ալաէրնի դքսոյն սիրտը ուրա-

խութենէն կը բաբախէր: Արդէն Կիւնդէրսթալին վանքը տեսնելու սկսան, եւ Գիպուրկին բոլոր հպատակները սգոյ զգեստներով, վանքին արտաքին գաւթին մէջ, իրենց տերանց դագաղը ընդունելու կը սպասէին: Բայց սգոյ կառքն հետեւեալ օրն հասաւ:

Գ Լ Ո Ւ Խ Ի Ը.

Մ. Վալենտինին փառաւոր հաւնդարը

Ճամբորդներէն ամէնն ալ կը դարմանային թէ Գիպուրկին հպատակներն ինչպէս իմացած են իրենց տիրոջը մահն ու մեռելին հոն գալը: Աս անեղծուածը մէջերնին մէկը լուծած էր, որ ետքէն արդէն ինք իրեն պիտի լուծուի:

Մեր ճամբորդաց ընկերութիւնը՝ ոտօք դէպ ի դաշան սկսաւ յառաջանալ եւ ձախ կողմը դէպ ի անտառ կը հանէր: Ճամբանին ցած բայց անտառային բլուր մը կը հանէր եւ անկէ պղտիկ բայց շատ սիրուն դաշտ մը կ'իջցուէր, ուր որ Ս. Վալենտինին ուխտատեղին էր, եւ հիմայ նոյն տեղը դեռ որսորդի տուն մը կայ: Բայց ինչպէս զարմացան մնացին երբ որ ճամբաներնուն վրայ՝ ծաղիկներով զարդարուած գոց դուռ մը տեսան, որուն առջեւը հագուած ձրգուած ծերունի մը տեսան որ զիրենք մեծ ուրախութեամբ ընդունեցաւ: Ամէն մարդ, նոյն իսկ Մաքս Ալաէրն ալ անանկ ապշած էր, որ հասած տեղը գամուեցաւ մնաց: Գրան քովը կեցող ծերը, արտասուալից աչօք, Մաքսին վրան իյնալով «Չաւակս, ազնիւ Մաքսս», կը գոչէր:

Ծերը՝ իր որդւոյն կրծոցը վրայ կու լար, եւ որդին անանկ ապշած էր որ երկայն ատեն եղածը չէր իմանար:

«Ինծի ինչ անուն տուիք, ծերունի», գոչեց վերջապէս Մաքս, «արդեօք աղէկ լսեցի՞: Ես ձեր որդին եւ դուք իմ հայրս: Տէր Աստուած կարելի բան է: Կամ երկինքէն երեւոյթ մը կ'ըլլայ, եւ կամ գերեզմանէն յարութիւն առած, եկած էք»:

«Չէ որդեակ, ոչ մէկն է եւ ոչ ալ մէկալը», կրկնեց ծերը. «Գրկէ զիս, որովհետեւ ես քու հայրդ եմ»:

«Աւրեմն դուք իմ հայրս էք, զոր յիսուն տարիէ վեր մեռած կը համարէի», կը հարցընէր դուքսը եւ միշտ կարելիութեանը վրայ կը տարախուսէր: Բայց երբոր Հուկո դուքսն զծերը ճանչնալով հաստատեց, ան ատեն որդին զհայրը կրծոցը վրայ ճնշելով ուրախութեան արցունք կը թափէր:

Որոշեալ նշան մը տրուելէն ետքը, ծաղկով զարդարուած դռնէն դուրս աղջիկ մ'ելաւ, որ իր բոլորովին ճերմակ զգեստին տակը, երկինքէն իջած հրեշտակի մը պէս կ'երեւար, եւ զարմացած դքսուհւոյն բազկացը մէջ յարձակեցաւ գոչելով «սիրելի մայր, սիրելի մայր»: Աղջկան աչքերէն անգագար ուրախութեան հեղեղներ կ'իջնային, եւ վարդագոյն պտերէն վար կը թափէին:

«Մեծազօր Աստուած, աս ի՞նչ է», գոչեց զբուռն հին զմայլմամբ: «Երկիրք ամեն երջանկութիւնները մէկէն մեր վրայ կը բերէ: Ասով իմ վերջի բաղձանքս ալ կատարուեցաւ: Ո՛հ, հազիւ կրնամ հաւատալ որ Պերդա բազկացս մէջ ըլլայ», Աս ըսելով ուրախութեան արցունքներով աղջիկը կրծոցը վրայ կը ճնշէր:

«Այո՛ դուն ես, դուն իմ սիրելի Պերդաս ես, սիրտս ասոր վրայ է: Ո՛ սիրելի դաւակ, քեզի համար որչափ արցունքներ թափեցի: Սիրելի՛ դաւակ, իմ թեւերէս հօրդ եւ եղբորդ թեւերուն թռիք, Աստուած զանոնք ալ ինձի նորէն պարգեւեց»,

Պերդա անմիջապէս հօրը բազկացը, եւ նոր գտնուած եղբորը կուրծքը վազեց: Ծերին ալ իր որդւոյն հարսը եւ իր թոռները գրկեց եւ ամէնքն ալ ծունր գնելով Աստուծոյ շնորհակալ եղան, դաշտը տաճար, ու սրահը խորան եղան, ուստի դէպ ի երկինք շնորհակալութեան խնկեր կ'ելլէին:

Ղամբորդութեան բոլոր ընկերները, եւ նոյն իսկ Վալտերնի դուքսը՝ որ ուրիշները զարմացընել կ'ուզէր, ամէնքն ալ ապշեցան մնացին: Միայն աս ժողովակին ետեւի կողմը մէկը կեցած էր, որ աս զարմացմանց ինք պատճառ ըլլալուն համար չէր զարմանար: Բայց ինքն ալ նոյն վայրկեանին մէջ իր զգացած ուրախութեամբը երջանիկ էր: Եւ ասի՝ որ հանդարտիկ ուրախութեան արցունքներ կը թափէր, մարդասէր Բուրդն էր:

Բուրդին, որսորդի տան մէջ մտնելէն ետքը, իւրաքանչիւր իր պատմութիւնն՝ որ իրարու համար աւեղծուած էր՝ պատմեցին: Մեզի համար՝ մինչեւ երկու ծերոց հօր եւ որդւոյ իրար գտնելն ամէնն ալ ծանօթ է:

Ծերը, եղբայր Գլաւսն էր, եւ աս եղբայր Գլաւսն ալ Ոթոն Գերլինէկին էր, որուն վրայ մեր պատմութեան սկիզբները յիշատակութիւն եղած է, եւ ան ատենուան մրրկալից գիշերը՝ կոթ ֆրիտին հայրը մեռած կարծած էր եւ լալով կը պատմէր: Ան ալ անշուշտ գիտեմք որ քիչ մը ետքը կոթ ֆրիտին հայրն՝ Ոթոնին վրան ալ չէր ցաւեր: Պատճառն ի՞նչ է. հիմակ արդէն իմացանք: Ոթոն Գերլինէկը՝ ամրոցը կործանելու ատեն իր թշնամեացը վրէժէն փախած եւ Գիպուրկին ապաւինած էր: Հոն ուխտաւորի զգեստով եկած էր, եւ ան զգեստը վրայէն ալ չէր հանած, որովհետեւ ան զգեստին տակ անծանօթ մնացած էր: Ոթոն աս եղանակաւ «եղբայր Գլաւս», անուամբ, Ս. Վալենդինի մէջ յիտուն խաղաղ տարիներ անցուցած էր: Ինք կը կարծէր որ իր Մաքս զաւակը ամրոցի փլատակներու տակ թաղուած է: Հիմայ կրնանք երեւակայել որ ի՞նչ աստիճանի ուրախացած է լսելով որ իր որդին դեռ կենդանի է, եւ թէ ան հռչակաւոր Մաքս Վալտերն է, որ դաշնակցութեան զօրաց գլուխն անցնելով Գեօէին յաղթած եւ հայրենեաց նոր կեանք տուած է: Բայց աս ծանօթութիւններն ի՞նչ եղանակաւ ստացած էր:

Բուրդ, որ քսան տարիէ ի վեր «Մարդին որսորդ», անուամբ, Ս. Վալենդինի եղբայր Գլաւսին քովը կ'ապրէր, Գլաւսին գաղտնիքը, եւ Գլաւսն ալ Բուրդին գաղտնիքը գիտէր: Բայց եղբայր Գլաւս Վալտերնի վրայ ուրիշ բան մը չէր գիտեր, եւ կը համարէր որ Վալտերն անուամբ դուքս մ'ըլլայ: Որովհետեւ չէր կրնար մտածել որ իր զաւակը Էտմունտ Վալտերնի դքսոյն քովը կրթուած եւ անոր որդեգիր եղած ըլլայ, եւ նոյն իսկ Մարդին ալ՝ աս գաղտնեաց ծանօթութիւն չունէր:

Բայց Վալտերնի դուքսը՝ Վեֆելսպուրկին վրան յարձակում եղած ատեն երբոր թշնամեաց ձեռքն ինկաւ, Հուկո Սէէլպախ դուքսն իր ցաւագին զգածմանը մէջ գոչեց, «Ո՛ Մաքս, Մաքս ալ շուտով քու հօրդ Ոթոն Գերլինէկին քովը պիտի երթաս», Աս խօսքերուն խորհրդալից իմաստը միայն մէկ հոգի իմացաւ որ Հուկոյին քովը կը պատերազմէր, եւ աս մարդն էր Բուրդ: Բուրդ անմիջապէս բանին էութիւնն իմացաւ, եւ համոզուեցաւ որ իր տէրը եղբայր Գլաւսին որդին էր: Աս գաղտնիքը ծոցին մէջ պահեց:

Երբոր Վեֆելսպուրկի պատերազմը յաջողութեամբ լմնացաւ, Վալտերնի դուքսը՝ Բուրդն անմիջապէս Ս. Վալենդինի խաւրեց, որ իր ամուսինն ու տղան ընդունելու համար արէկ պատրաստութիւն մը տեսնէ: Նոյն վայրկեանին մէջ ազնիւ ծառան միտքը դրաւ որ իր տիրօջը զարմացում մ'ընէ: Թէ ինչպէս ամէն բան յաջողեցաւ արդէն տեսանք: Եւ մեր պատմութեան հանգոյցն ալ, Աստուծոյ զարմանալի տրամադրելովն եւ մեր գոհութեամբը լուծուեցաւ:

Հետեւեալ օրը սոգոյ կառքը դադարով Գիւպֆելզէն լերան ստորտը հասաւ: Ամէնքը Գիպուրկին ընտանեաց գերեզմանին բոլորաբար շարուած կը ցաւէին ու կու լային: Հիմակ ալ մամռով ծածկուած Գիւպֆելզէնին՝ զով ծոցին մէջ փառաց արժանի Գիպուրկին վերջին բողբոջները դեռ կը հանգչին:

Նոյնպէս Վալտերնի դուքսն ալ Գերլինէկի ամրոցին մէջ, որ կայսեր հրամանաւը նորէն շինուեցաւ իր հօրն ու ամուսնոյն քովը իրենց ընտանեաց գերեզմանին մէջ կը ննջէ:

Ութոնն տարեկան ծերը՝ իր որդւոցը քով հինգ տարի ալ խաղաղութեամբ ապրեցաւ, եւ Մաքս ու Պէտրա ալ մինչեւ ցետոր ծերութիւն ապրեցան:

Վալտերնի տղան Գուսն՝ Հեղինէին ամուսինն եղաւ, եւ երկուքն ալ՝ Վեֆելսպուրկի ամրոցին մէջ, Յովհաննէսին հետ ապրեցան, եւ մինչեւ ցերջանիկ ծերութիւնն հասան:

Պերդա ալ, աղնիւ Ալպերդ Ըարֆէնպերկին դքսոյն հետ կարգուեցաւ: Գունոյին եւ Պերդային երջանիկ ծնողքը իրենց բարի թողուցքը տեսնելու բարեբախտութիւնն ունեցան:

Բուրդ՝ իր երեւելի գործքերուն համար կայսրմէ ասպետութեան պատիւ առաւ ու ութսուն ու հինգ տարուան իբր Շթայնէկի ասպետ մեռաւ:

Եւ Քեֆէ կործանող զիւցազանց փառքը երկայն ա-
տեն Գերմանիայի մէջ կ'երգեցուէր. բայց դժբախ-
տութեամբ ժամանակը նոյն երգերը անհետ ըրած է:

Աս վեպը "Յառոց խղիկը կամ" Գիպուրկ", անուամբ,
ընդարձակ տարած ու ի լոյս ընծայած ենք Զոռարանայի
եւ կրթական տնտրակաց իր խօսքերը հետոյ:

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ե
Վ Է Տ Ե Ն

Յամիլին ամոռնակատը:

(Վերջ.)

1854ին Քաբէրիին դէմ յարձակում եղած ատենը,
Չէրքէզները երկու Ռուս իշխանահիներ բռնեցին, որոնք
նոյն քաղքին վրայ հետաքրքրական լրեր պատմեցին:
Շամիլ նոյն ատենը երեք կին ուներ, 'Ծայիտեղէ, Շուա-
նէդ եւ Ամինէդ: Աւջինը՝ որ Իմամի մը դուստր էր, խիստ
խորամանկ էր, սեւ մաղերով, կամարածեւ քթով, եւ իր
վրայ քաջարտութեան հոգի մը կ'երեւար: Շուանէդ
պատերազմի մ'ատեն յափշտակուած Հայ մին էր: Ամի-
նէդ ամենէն պզտիկն էր: Շամիլ երեք աղջիկ եւ երկու
մանչ զաւակ ուներ. վերջիններուն ամենէն մեծը Ճէմմալ
Էտտին՝ Ազուլայի պատերազմի ատեն իբր պատանդ
Ռուսաց տրուած էր, եւ Բեթերպուզի, կայսեր հրամա-
նաւը զինուորական դասատուն դրուած էր, եւ հիմակ Ու-
լաններուն զնդին մէջ իբր անգլակալ կը ծառայէր: Շա-
միլ երկու իշխանահիները եւ դարձնելով իր որդին
րնդունեցաւ: Ճէմմալ Էտտին իր մայրական լեզուն Թա-
թարերէնը բոլորովին մոռցած էր եւ բոլորովին ռուսա-
ցած էր: Շամիլ ձիով՝ սահմաններու վրան անոր զիմացն
ելաւ, բայց քանի որ Ճէմմալ Էտտին ռուսական նշա-
նազետար չէր թողուցած եւ աղղային զգեստը չէր հա-
զած հայրը զինքը անտեսել չուզէր: Բայց Շամիլ՝ որդւոյն
թող տուաւ ուզածին պէս կեանք անցընելու, եւ Ռուսե-
րէն զբքերն ալ ձեռքէն չառաւ: Երիտասարդը Ռուսա-
տանէն դժկամակելով բաժնուեցաւ, եւ հայրենի երկիր-
ներուն դժուարաւ վաղժեցաւ: Իր հայրենիքէն բաժնուած
ատենը վեց տարեկան էր, իսկ եւ դարձած ժամանակը
քսանութեակ տարուան: Ճէմմալ Էտտին եւ դարձածին
պէս ամէն կողմ ծամբորդութիւն ընելով, հօրը ակրթութեան
սահմաններուն աղէկ տեղեկացաւ, երեւելի հայիպի մը
աղջկան հետ կարգուեցաւ, եւ կառավարութեան եւ դա-
տաստանական բաները Մոլլայի մը օգնականութեամբ
կ'ընէր: Յունկարծական օգափոխութիւնը վրան թորացա-
ւութեան հիւանդութիւն բերաւ, Թիֆլիզէն բժիշկ կան-
չուեցաւ, եւ Շամիլ կ'աղաչէր որ ինչ կ'ուզէ ընէ, միայն
որդին բժշկէ: Բժիշկը հիւանդութիւնը շատ յառաջացած
դուաւ, որուն իր արուեստը բուական չըլլալով, երիտա-
սարդը մեռաւ: Ատոր մահը շատ տարածամ էր. մանա-
ւանդ թէ մեծ յոյս կար որ ինք Ռուսաստանի եւ Շամիլին
մէջ միջնորդ կրնար մտնել, եւ իր հայրենիքն աղաւտել:

Ութը ամսոյ չափ՝ քանի որ Ռուս իշխանահիները
Վէտէն էին, Շամիլ շատ չափաւորութեամբ կ'ապրէր:
Առաւօտեան ժամը ձէն սկսեալ՝ սր ժամուն սովոր էր ան-

կողմէն ելլել, մինչեւ գիշերուան տասնումէկերորդ ժամը
միշտ իր ընտանեաց մէջն էր: Ապրելու եղանակը շատ
պարզ էր: Առտուան ժամը եօթին իր կնիկներէն մէկը
նախաձառը կը բերէր, որ էր կարկանդակ եւ կաթ: Աս
ժամէն ետքը Շամիլ իր գործքին կամ կրծական կրթու-
թիւնը կատարելու կ'երթար: Երկու անգամ կերակուր
կ'ուտէր իրիկուան հինգին եւ գիշերուան իննին: Սով-
րական կերակուրներն էին ոչխարի խաշած միս, դարեհաց,
սոխ, ոչխարի կարագ, մեզը: Կապոյտ գոյնը, որ իր պա-
լատին մէջ շատ գործածական էր, խիստ կը սիրէր, անոր
համար իր զգեստուց մէջ կապոյտ զգեստները նախաձեռար
կը համարէր, երբեմն նաեւ ձերմակ ալ կը հագնէր: Իր
բարձրատոհմանի մէկն ըլլալուն մէկհատիկ նշանն ան էր
որ ծառան անոր վրայ սեւ հովանոյ մը կը բռնէր: Պա-
տերազմի մէջ բռնուած գերիներուն հետ շատ մարդատի-
րութեամբ կը վարուէր, երբեմն խոհանոցի մէջ կաթսա-
ներուն խուփը կը բանար եւ կը նայէր թէ անոնց համար
աղէկ կերակուրներ կ'եփին: Ամէն սրբաթ օրը մկրթիթ
կ'երթար սր քառորդ ժամէն աւելի բնաւ չէր կենար:
Ճամբան Մարիաները պալատէն մինչեւ մկրթիթ երկու
կողմը շարուած բարեւ կը բռնէին: Հինգշաբթի օրն իրեն
համար յաջող օր էր, անոր՝ համար էական գործքերը
հինգշաբթի օրուան կը թողար: Պատերազմի գացած
ատենը՝ մէկտեղ առածներն էին իր երկվարն եւ ձիուն
երկու կողմը մէյմէկ պարկ: Իր Ռուս հիւրերն աս պար-
զութեամբը կը զարմացընէր: "Ռուսի տեղակալ մ'իզմէ
աւելի կահ կարասիք ունի", կ'ըսէր շատ անգամ:

1852էն ի վեր Շամիլն հալածող այնպիսիութիւն-
ները իր բնութիւնը փոխեցին, եւ շատ կը մրմնար եւ կը
աժգոհար: Իր անտառները կը կարուէին. Ռուսաց պատ-
նէններն երթալով կը մօտենային, եւ 1855ին՝ Վէտէնէն
հեռաւոր թնդանօթաց ձայները լսուելու սկսան: Շամիլ
իր բոլոր զօրութիւնը ժողովելով, թնդանօթները գետ երեք
տարիի չափ իր ամրոցին մօտեցընել չառաւ: Ռուսը
1859ին սկիզբը մերձաւոր անտառի մը տիրեցին, հան
պատնէններով ամրացուցին եւ ետեւէին եղած զօրքին
հետ կապակցութիւնն ապահովուցին: Աս ամէն պա-
տաստութիւնները լմննալէն ետքը Փետր. 18ին գործե-
լու ձեռք զարկին, եւ Վէտէնը արեւելեան եւ հարաւային
կողմանէ կղզիացուցին եւ մերձաւոր բարձունքները բռնե-
ցին: Չիւնը երկու կանգուն բարձր գիլուած, եւ ամէն
բարձունք սառուցով պատած էին, Ռուսաց աս տարրե-
րուն հետ կռուած ատեննին, Շամիլ անհոգ կը կենար:
Թեպէտեւ 6000 հոգուով եւ 6 թնդանօթով անոնց շատ
մօտ էր, բայց Ռուսը փոքր պատերազմով մը Վէտէնին
ետեւի կողման բարձունքն ալ բռնեցին: Քիչ մը վերջը
Վէտէն արեւմուտքէն ալ պաշարուեցաւ, եւ մի եւ նոյն
ատեն Ռուսաց երկրորդ զօրաբաժին մը այնպիսի տեղ
մ'ամրացաւ, որ հիւսիսային կողման գլխաւոր ճամբան
վրայ կը տիրէր: Ամէնը կը կարծէին թէ Շամիլ թա-
կարդի մէջ բռնուած է: Բայց ինք ամրոցին պաշտպանու-
թիւնը ստորակարգեալ զօրապետաց յանձնելով, հեռա-
ցած էր: Եւտինիքով զօրապետն Ապրիլի 13ին յարձա-
կման հրամանը տուաւ: Գլխաւոր յարձակումը՝ հիւսիսային
կողմն եղող ամրոցի մը վրան եղաւ, որ առտուրէն մինչեւ
իրիկուն գնդակածուելով աւերակներու կոյտ մը դարձաւ:
Գեւր ի ներս յարձակող Ռուսաց գէմ զնող մեղեանդ-

ներու պզտիկ խումբը փյառակներու տակ թաղուեցաւ: Մնացած ամբողջիւններն ալ տեսնելով որ դիմադրութիւնն անկարելի է անձնատուր եղան:

Ասով անտիլերանց հիւսիսային կողման բարձր երկիրները Ռուսաց հպատակեցան: Համիլին ամբողջութեամբ Ռուսաց Քուրա գնդայն զլուսուր բանակառեցն եղաւ: Թէ որ Վէստէին աննշան եւ փոքր պատերազմը, Տարկոյին, Ախալքային, Հիմրիին, Թիլիզիին եւ Ճերիկէպիլի զարհուրելի պատերազմներուն հետ համեմատելու ըլլանք կը տեսնենք որ ալ Համիլին զօրութիւնը կտարած է: Արդէն 60ամեայ ծերի մը պատերազմի յաջողակ չըլլալը զարմանալի բան մը չէ: Իր տերութեան բնակիչները կամոյ կամոյ զինքը թող տալու եւ Ռուսաց հպատակութիւնին յայտնելու համար անոնց հաց ու աղ տանելու սկսան: Համիլին զերի ինչապէս՝ առ յիսնամեայ պատերազմին վերջ արուեցաւ, թէ եւ Ռուսաց մինչեւ յայսօր հանած ծանուցադրերուն նայելով Չերքէզները բիւր անգամ վարձուած եւ սպասած էին:

ՄԱՂԱԲ ՄՇԱԿՈՒԹԻՒՆ

Գ. ՍՈՒՆԻՐ

Սպանիական շուշան (Amaryllis)

Ա ծաղիկն հայրենիքն է Հար. Ամերիկա: Սոխը մեծ, մութ գորշ է, ուստի դեռ տերեւները յառաջ չեկած 6-7 մասնաշափ ծաղիկի յօղունը կը բուսնի, որուն ծայրը մէկ հատիկ եւ դէպ ի վար կախուած, մեծ եւ սքանչելի մութ կարմիր (արեան) դունով ծաղիկ մը կ'ըլլայ: Ծաղկին վրայ թաւշանման (+սպիտակ պէս) է, եւ արեւը զարկած աստեր սոսի կէտերու պէս կը փայլի: Բայց սա զեղեցիութիւնը երկու առ առաւելն չորս օր կը տեսէ, ետքը թառամելու կը սկսի: Ծաղիկի պտիղը վեց սրածայր տերեւներէ կը բաղկանայ, որոնց երեքը դէպ ի դուրս եւ մէկալ երեքը դէպ ի ներս ծած են: Ծաղիկն ետքը բուսնող տերեւներուն լայնութիւնը իրարու հաւասար եւ երկայնութիւնը 1 ոտնաչափ, գոյներնին մութ կանանչ է, եւ շատ տերեւներ մէկտեղ բուսնելով փունջ մը կը ձեւաւորեն: — Սոխերը շատ փափուկ, տաք, քիչ մը խնամ եւ սննդաբար երկիր կը սիրեն եւ պէտք են խորունկ անկուիլ: Աս պայմաններով սոխ մը հետեւեալ տարին կրնայ մի եւ նոյն արմատէն զանազան կողմերէն երկու, նաեւ երեք ծաղիկի յօղուն յառաջ բերել: Ինչ որ յակիրթի մեծ սոխերուն մշակութեան համար բաժն էնք, նոյններն ասոր մշակութեան ալ գործադրելն են: Սոխին քովերն աճած պզտիկ սոխերուն ծաղիկուն համար 4-5 տարի պէտք է: — Գարնան, երբ որ սաւելէն սլ վախ չ'ըլլար, Սպանիական շուշանին սոխերը արեւ զարնող տեղ մը խորունկ փորուած ածուի մը մէջ, 8 մասնաշափ իրարմէ հեռու եւ 2 մասնաշափ խորունկ պէտք է տնկել: Թէ որ յանկարծ շուսացում պող զիշերներ վրայ հասնելու ըլլան, ծաղիկն յօղունները պարսպ թաղարներով պէտք է ծածկել: Պողը չծաղիկը սոխերուն ամենեւին վրաս չ'ընէր թէ եւ տերեւները բուրովին փճանան, բայց ծաղիկի յօղուններն անկէ անմիջապէս կը կրեն: Երկու կամ երեք շաբաթ ետքը առջի ծաղիկը կը ծաղիկի, իսկ երկու ծաղիկ բացող սոխերուն երկրորդ ծաղիկը ասանուհինք օր ետքը կը բացուի: — Սպանիական շուշանը ձմեռը կամ քրիստոսի ծննդեանէն ետքը ծաղիկը:

նէլ բաղձացողը պէտք է Օգոստոսին կամ Սեպտեմբերին նոյնը պարտիզի հողէն դուրս հանել, մաքրել եւ գոյ բայց օգբունակ տեղ մը դնել: Երեք շաբաթ ետքը սոխին տերեւներն ու արմատները բոլորովին կը չորանան, եւ զգուշութեամբ անոնք ալ մաքրելու է: Բայց պէտք է ի մասնաւորի աս ալ զիտնալ որ յրատութիւնն անմիջապէս սոխը կ'ազականէ, անոր համար այսպիսի ատեն անանկ բան մը պատահելու ըլլայ, սոխն ազահով տեղ մը պէտք է փոխադրել: Նոյեմբերի մէջ սոխերուն զօրաւորները պէտք է բնորել եւ կողովի մը մէջ դնելով վառարանի մօտերը կախել, ուր սոխին բերնէն կամոյ կամոյ ծաղիկն երեւնալու կը սկսի: Քանի մ'օրէն կարմրիկէ գոյն մը կ'առնու: Քիչ մ'ետքը կանանչ տերեւներն ալ երեւնալու կը սկսին: Թէ որ աս վեճակի մէջ սոխի մը կոկոնը չեւեւանայ, նշան է որ անի նոյն տարին չծաղիկի պիտ'որ: Իսկ որոնց որ կոկոնը երեւնալու կը սկսի, նոյններն պէտք է կամ հողի եւ կամ աղէկ մը մանրուած մամուռի մէջ տնկել, եւ բնձանակները դեռ վառարանին մօտերը թողուլ եւ մինչեւ որ արմատ ձգած ըլլային ազահով ճանչցուի, կարելի եղածին չափ քիչ ջրել: Արմատ ձգելէն ետքը պատահանի քով կը գրուին եւ առատ կը ջրուին: — Սոխը վառարանի քով ծելելով՝ սրովհետեւ շատ շագի դուրս կու տայ, սննդաբար մասերէն շատ մաս կը կորսնցնէ: Ծաղիկէն ետքը նոյնը նորէն զօրացնելու համար, պէտք է արմատներուն փրթելէն մեծ զգուշութիւն բնելով պարարտ եւ սննդաբար հողով լեցուն բնձանակի մը մէջ տնկել եւ մինչեւ գարուն անանկ մշակել: Անկէ ետքը կրնայ ազատ տեղ անկուիլ: Գարձեալ փոխադրութեան ատենն ալ պէտք է զգուշանալ որ արմատները չհիւրթին: Աս վերջն զգուշութիւնը չըլլալու ըլլայ, սոխն անանկ ետ կը մնայ որ հետեւեալ տարին չեճաղկիր: — Սպանիական շուշանը խոյի մէջ ծաղիկէն ետքը պէտք է քիչ ջրել, եւ Պայիսէն սկսեալ մինչեւ Հոկտեմբեր պարտիզի մէջ զեւտիւնը տնկել: — Ասի ձագ սոխեր տալով շատ զիւրաւ կը բաղձանայ: — Աս ծաղիկը մշակելու յիշեալ եղանակէն զտա ծաղիկ մշակութիւն սիրողներուն յանձնելու ուրիշ եղանակներ ալ կան, որոնցմով արհեստաւոր տեսակներ յառաջ եկած են: Ասոնցմէ հետեւեալները յառաջ կը բերենք:

Պեղածաղիկ սպան. Շ. (A. Belladonna): Ասի մէկ ոտնաշափ բարձր, կոր ծաղիկի յօղուն ունի, որ շատ (3էն մինչեւ 7) շուշանաձեւ, կարմիր-ձերմակ, անուշահոտ ծաղիկ կը բանայ: Տերեւները ծաղիկէն ետքը երեւան կ'երկն, որոնց երկայնութիւնը 1 1/2-2 ոտնաշափ կանանչ եւ վրանին փայլուն է: Ամառը տերեւները չորնալէն ետքը ծաղիկն երեւան կ'երկն: Աս տունին հասարակօրէն ծաղիկնոցի մէջ կը պահեն, եւ կաւով խառնուած պարարտ հողով կը մշակեն: — Աս անկոյն սոխերը չեն փոխադրեր, այլ բնձանակի մէջ կը թողուն եւ ամէն տարի վերի կողմերը նոր եւ պարարտ հող կը լեցնեն: — Ասոր ուրիշ տեսակ մ'ալ (A. Johnsonii Anglor.) Հար. Ամերիկա կը բուսնի, երկու գեճով, իրարու հետ հաւասար լայն, նիզակաձեւ տերեւներ ունի: Յօղունին երկայնութիւնը 1 1/2 ոտնաշափ է: Ծաղիկը մեծ, մութ կարմիր, եւ յատուկ կապոյտ՝ վրան ձերմակ եղանակով: Շատ անգամ կրկին յօղունով կը ծաղիկի, բայց Պարտի մէջ չոր տերեւներով եւ աղէկ հողով լեցուած արկել մը մէջ տնկելու է, եւ օգր աղէկ եղած ատեն բաց տեղ մը դնելու է:

Լերկայնատերեւ սպան . շ . (A. longifolia): Թէ որ պարարտ եւ աւազով խառնուած հողի մէջ անկուելու ըլլայ, Յուլիսին կը ծաղկի. անկէ ետքը պէտք է ընծանալ կը ջրով լեցուն ամանի մը մէջ դնել, այնպէս որ նոյնը մինչեւ եղըները ջրոյ մէջ ըլլայ: Չմեռը պէտք է ծաղկանոցի կամ ջերմոցի մէջ պահել:

Միրանեզոյն սպան . շ . (A. purpurea): Սոխը գորշ-կարմիր է, տերեւներուն լայնութիւնը 1 մասն. իսկ երկայնութիւնը 9 մասնաչափ: Ծաղիկը ծիրանեզոյն, կանգուն եւ զանգակածեւ է: Աւազով, կաւով եւ գայլախազով խառն հող կ'ուզէ: Ամառը ստէպ պէտք է ջրել: Չմեռը ջերմոցի մէջ պահելու է:

Աբբայական սպան . շ . (A. reginae): Տեղը Գարախպեան կղզեաց վրան է: Սոխերը մեծ, երկընկէկ եւ գորշ մարթով մը պատած են: Յօղունը 2—3 սանաչափ, կլար, կանգուն եւ շատ հիւթաւոր է, գոյնը գորշակարմիր եւ տեղին սեղին ծիրանեկարմիր գունով բծաւորեալ: Տերեւները հաւասար լայն եւ երկայն են: Աս յօղունին վերի ծայրը՝ մէկ պատենէն շատ զանգակածեւ ծաղկիներ կը բացուին, որոնք իրենց մեծութեան, շատ սիրուն կարմրութեան, ներքին ծերմակ դունդոյն եւ անուշահոտութեանը պատճառաւ արփայական անունն առած է: — Ասոր սոխերն ալ աւազխառն պարարտ հողով լեցուն ընծանակներու մէջ պէտք է անկել, եւ Տէն մինչեւ 10 աստիճան (Ռեոմիւրի) տաք խցի մէջ դնելու է, որ մինչեւ գարուն արդէն յառաջ կու գայ:

Պասիււար սպան . շ . (A. villata): Պարտիզայ զարդ է. կանգուն եւ մէկ սանաչափ բարձր ծաղկի յօղունով, որուն ծայրը երեք կամ աւելի շաշանածեւ ծաղկիներով պսակուած է, որոնց մէջերը շաշուցիչ սպիտակ եւ ծայրերը բաց ծիրանեզոյն է: Գարնան կանուխ կը ծաղկի: Չմեռը տաք խցերու մէջ կրնայ սնցընել: Կաւով եւ աւազով խառնուած տերեւի հողի մէջ շատ աղէկ յառաջ կու գայ: Սոխին պղտիկ ձագերովն ու սերմով կը բազմանայ, զորոնք ընծանակի մէջ կը անկեն:

Ա Ե Ր Ա Ր Զ Ա Վ Բ Ա Վ Ա Ն

Պատըն:

Աշխարհքիս մէջ առաջին բաղանեաց տեղն է Պատըն համանուն գբաւթեան մէջ, այնպիսի գեղեցիկ դրիւք որ երկրիս վրայ շատ քիչ կը գտնուի: Գիւղական հանդարտ կենաց համար առ տեղը մէկ հատիկ ըլլալէն դատ, իր հոյսաչէն աներովը քաղքի մը վայելմունքներն ալ իր մէջը կը պարունակէ: Կրնայ բուսիլ որ Պատըն չէ թէ միայն քաղաք, այլ մայրաքաղաք մին է, որ իր մէջը տասը մայրաքաղաք կը բովանդակէ: Հոն Լոնտոն կը գտնուի, Փարիզ կը տեսնուի, Ս. Բեթերսպուրի կը հանդիպի: Անձինք որոնք քանի մ'որ յառաջ իրարմէ հազարաւոր միլիոններ հեռու էին, հոն իրար կը տեսնեն եւ հին բարեկամներ իրար կը բաբելնի աշտարակալիսութեան յիշատակը կը բերէ: Հոն Սպանիոցին՝ Անգլիացոյն, Իտալիոցին՝ Գերմանացոյն կը հանդիպին, Գաղղիացին Ռուսին հետ ընկերութիւն կ'ընէ, եւ առ ամէնը բաւական չըլլալով Արեւելքին ամէն լեզուները կը լսուին, որոնք հոս տեղ նարնջի ծառերուն տակ

ծառուղոյն մէջ Պատընի բարեխառն օդը ծծելով իրարու հետ ժուռ կու դան եւ հայրենեաց վրայ կը խօսակցին:

Բայց մենք հոս տեղս աչքերնիս քիչ մը Պատընի շրջակայ գեղեցիկ կողմանց վրայ դարձնենք: Մեր յարգոյ ընթերցողը մեզի հետ առաւ մը Պատընի արական կեանքը թող ընէ: Մեր պարտիզին կանանչութեան տակ առաւ տեան ակորժական նախաճաշէ մ'ետքը կ'ըլլենք եւ քանի մը քայլ յառաջ երթալէն ետքը նոր գլեկին կը համինք, որ բլակի մը վրայէն քաղքին կը տիրէ, որ Պատընի մեծ դբին ամարտան բնակութիւնն է: Ասկէ ժամ մը կանանչ մարգագետնի վրայէն եւ կողնոյ ու մայրի անասուաց մէջէն քաղելով ճամբայ ընելու ըլլա՞ք, հին ամրոցի մը փլատակներուն կը համինք, որ Պատընի բարձրութեան վրան իր ծերութիւնը կը քարոզէ: Զուարճութեան համար առ տեղերը պտըտողը՝ բնաւ արեգական ճառագայթներէն չի տուտիր, ամէն տեղ ծառերու շաքը զննքը կը պատասպարէ, եւ ամէն դուրս ցցուած ժայռերու մէջ՝ ուր պտըտողին աչացն առջեւը բնութեան նոր տեսարան կը բացուի, հանգչելու համար մասնաւոր նստարաններ կան: Բարձր տեղ մը Պատընի սահմանակալ կոմներուն ամրոցը կայ, որուն հնութիւնը տասներորդ կամ մեասաներորդ դարուն կը համնի: Հնգետասներորդ դարու մէջ (1479) կոմներն իրենց համար նոր ամրոց մը շինեցին, եւ հինը քաղքին սպահովութեանը համար մնաց, մինչեւ որ Գաղղիացիք Ֆրանցի պատերազմի առերը (1833) բոլորովն կործանեցին: Բայց փլատակներն անանկ անթերի եւ աղւոր կեցած են, որ բոլոր Գերմանիայի փլատակներուն ամենէն գեղեցիկը կրնայ սեպուիլ: Բարձր ու սեղ պատերը, նեղ դաւիթները, ստուրերկրեաց ճամբաները, ընդարձակ խցերը, որոնց ծածկն ու դետինը բոլոր ծակծկած են, եւ աշտարակներուն վրան առձած կանանչը եւ սերիչ շատ տեսարանները մարդուն վրան անանկ բանաստեղծական տպաւորութիւն մը կ'ընէ, որ առ փլատակներէն յազած չենք կրնար ետ դառնալ: Կոյնպէս Ս. Ռելիիի մատրան մէջ եղած զով ասոյնջականութիւնը, նոյն տեղեաց այցելութիւնը կրկնապատիկ հաճոյական կ'ընէ: Ասոր քառակուսի աշտարակին վրայէն նայած տեսնին, աչքերնուս առջեւը սքանչելի տեսարան մը կը բացուի, նոյն բարձր դիրքը Պատընի, Իօղթալ դաշտին, Շվարցվալտին անտառացը եւ Ռենտին հեռաւոր հարթ դաշտայր վրայ կը տիրէ: Աս տեսարանը տեսնող մը, կարգացողէն շատ աւելի կը վայելէ:

Բ Ն Ա Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն

Ծովային դորտ:

Ա զարմանալի ձուկը ծովային գորտ կ'անուանուի, որովհետեւ իր արտաքին կերպարանքը գորտին դեռ ձագ եղած ատեն ունեցած կերպարանաց նման է: Աս անասունը կարծես թէ միայն գլուխ ու պոչ ունի: Թեպէտեւ իր վարի կզակը վերինէն աւելի դուրս ցցուած է, բայց կրնայ նոյն անանկ գէպ ի ետ քաշել որ երկու կզակներն ալ իրարու կը հաւասարին: Երկու կզակներն ալ գէպ ի ներս ճուած սուր սկիւաներով լեցուն են: Արտաներուն մեծագոյնները կը շարժին: Լայն ու հաստ լեզուին եւ քմաց վրան ալ ակրաններ կան եւ նոյն իսկ փողին վրան սուր սկիւաներով երկու սուկըներ կան: Բիթ եւ ականջ չեն տեսնուիր: Ծովային գորտին զլխաւոր գոյնն է վերը գորշ եւ վարը ձերմակ: Կրճոցը

վրան եղած թեւերը խորզին (գեանի միան) ոտիցը նման են, իսկ փորին վրայի կարծ թեւերը, որ ձեռայ նման են, անասունը ճիւղանի տեղ կը դարձածէ: Աս անասունը մինչեւ 5 ոտնաչափ երկայնութեամբ եւ մարդու հաստութեամբ գտնուած է: Բնապէս եղածէն աւելի վնասակար կ'երեւայ: Գլուխը հաստ եւ անհեզեզ բլլալուն համար լուրջ մէջ մեծ արագութիւն մը չի կրնար ունենալ: Ինք արագութեամբ իր սրոյն ետեւէն չի կրնար իջնալ, բայց նոյն իրեն ուրիշ եղանակաւ կու գայ: Ծովային անկող եւ փայտերու ետեւն անշարժ կը կենայ, եւ իր զարմանալի թեւերովն անանկ հաստատուն կը կենայ որ ծովուն ալիքները չեն կրնար զնէրը շարժել: Չուկերն անոր ինչ բլլալը չիմանալով իրենցմէ անոր ձեռքը կ'իջնան: Ծովային գորտը կրնայ օրերով ջրէն գուրս մնալ: Ռոնտրէ կը պտտմ թէ ծովային գորտ մը եղեգներու մէջ աղուէն մը ոտքէն խածնելով, երկայն ատեն զնէրն իրը դերի պահած է: Հիւսիսային ծովու եւ հարաւային Ալկիանոսի եւ Միջերկրական ծովու մէջ գտնուող ծովային գորտերը բռնելը շատ դժուարին է, որովհետեւ անմատչելի տեղեր, ամպութեան մէջ կ'ապրի: Միւր յարգ չունի: Թէպէտեւ ծովային գորտերը կարծրակեղեւ կաւթիւթէն չուտով դուրս կ'ելլեն կամ կը ծնանին, ի վերայ այս ամենայնի շատ չեն բազմանար:

ՄԱՆՐԱՆՈՒՐՔ ՈՒ ԶՈՒՍՐՃԱԼԻՔ

Պլասիուս Բասալալ:

Եթեւ աստուծոյ զարու երեւելի մարդկան մէջ, ուսուցական գիտութեանց (Mathématique) մեծ հանճար ունեցողներն մէկն էր Պլասիուս Բասալալ, որ 1623ին Գլեքսն ծնաւ, եւ թէպէտեւ 39 տարին չընկնուցած մեռաւ բայց այնպէս գրուածներ թողցոյ որոնք արժէք ունենալուն իր անունն ամենհասակ ընեն: Պլասիուս պատանին իր մայրը շուտ կորսնցուց եւ փառիկ եկաւ ուր հայրը զնէրը կը կրթէր: Ի սկզբան ճարտասանութիւն ետքը Բնագիտութիւն ու Բնական պատմութիւն սորվեցուց: Իր հետազոտող հանճարն ամէն տեսածներուն մեկտեւութիւնը կը փնտռէր: Ամէն գիտութենէ աւելի ուսողական գիտութեանց մեծ բերում ունէր, ուր որ ազատ տեղ մը կը գտնէր անմիջապէս երկրաչափական երևույթներ, քառանկիւն, կլոր կը ծրագրէր, կը չափէր, կը համեմատէր, աս եղանակաւ առանց դրքի ուսողական գիտութեանց մեծ մասը սորվեցաւ: Օր մը աղախինը զնէրը գեանի վրայ պառկած եւ գետինը ձեւեր քաշած հաշուի զբաղած գտաւ, հետը խօսեցաւ բայց պատասխան չընդունելով գնաց չօրը իմացուց: Հայրն եկաւ որ տեսնէ թէ աղան ինչ կ'ընէ: Քիչ մ'ատեն ետքը վերջապէս փնտռած հաշուը գտաւ, հայրը ասուած պատասխանէն իմացաւ որ տասուերկու տարեկան տղան, ուսողութեան ամենէն դժուարին խնդիրներէն մէկը լուծած էր, զոր ուսանող մը հալիւ կրնար հանել: Տասուեցեց տարեկան եղած ատեն կոնի հաստածին վրայ գրեց, տասուերկու տարեկան հաշուի մեքենայ մը գտաւ, հեղանիւթոց ծանրութեան ուսմանց մէջ մեծ գիւտեր գտաւ եւ շրջանին (Rotation) տեսական վարդապետութիւնը գլուխ հանեց: Բայց իր հիւանդոտ վեճակը որով որ չէր անցներ որ բան մը չզգայ զնէրը հոգեւորի առաջնորդեց եւ միայնութեան մէջ քաշուելով իր "Սորհաւորները, եւ "Գաւառական թղթերը" գրեց, որոնք վերալից սրտերը կը փիթարեն եւ լցողներուն արտասուքը կը շրջեն եւ կարծաւորները հաւատքի մէջ կը հաստատեն: Բասալալ 1662ին Փարիզի մէջ մեռաւ:

Երկայնակեաց կանայք:

Անգղիայի Քէնը կոմսութեան մէջ կին մը մեռաւ 93 տարեան, որն որ մէկ անգամ կարգուած էր, ու երկը մեռնելէն ետքը քառասուն տարի այրիութեան մէջ անցուցեր էր: Արիկա մեռած ատենն ունէր երեք հարիւր վաթսուն

ու եօթը մանչ ու աղջիկ զաւակներ, թոռներ, թոռան զաւակներ ու թոռան թոռներ. այսինքն ասնուկեց մանչ ու աղջիկ զաւակ, հարիւր տասնուչորս թոռներ, երկուհարիւր քսանեւթ թոռան զաւակներ, ու ինը թոռան թոռներ: — Գերմանիայի Ֆրանքֆուրթ քաղաքը կնիկ մը եկաւ հարիւր տասնուեկ տարեկան իր մէկ աղջիկովը, որն որ ութսուն տարեկան էր. իրենց տեղէն մինչեւ Ֆրանքֆուրթ երթալու համար օրը տասուերկու ժամ քալէր էին. ու հոն գալէն ետքն ողջ առողջ քաղքին մէջ ամէն օր քանի մը ժամ կը պարտէին. ասոնք քաղքըցիներէն առատ ողորմութիւն ժողկեցին ու շատ մարդասիրութիւն տեսան:

Վ Ի Ճ Ե Կ Ա Ք Ի Ս Կ Ա Ն

Երկրի բոլոր մակերևութին վրայ խօսուած լեզուաց թիւը 8064ի կը հասնի: Չանալան կրօններունը 1000: Լեբլին բնակչաց թիւն է շուրջ 1000 միլիոն. ասոնցմէ ամէն տարի միջին հազմամտականն առնելով կը մեռնին 333 333,333, ամէն օր 91,334 ամէն ժամ 3780, ամէն վայրկեան 60 հոգի:

Գաղղիա Իտալական վերջի արշաւանքին ատեն եղած ծախքը քննելու համար յանձնարարական ժողովք մը դրուեցաւ, որուն տուած հաշուին նայելով Իտալական պատերազմը Գաղղիային 300 միլիոն ֆրանք արժեց: Խորվիցի 1700 միլիոն արժեք էր:

1848էն մինչեւ 1857ը, տասը տարեան մէջ երկրին ընդերքէն հանուած ապուր մետաղաց մէջ շուրջ 2,192,074 լիտր արծաթ հանուած է: Թէ որ միայն 2 միլիոն հաշուելու բլանք 600 միլիոն ֆրանք արժէք ունի: Դոյնչափ ատենուան մէջ հանուած ոսկեղէն ծանրութիւնն է 3,895,000 լիտր, որ 1,752,750,000 ֆրանք արժէք ունի:

Եւրոպայի քանի մը տէրութեանց պարտքին մեծութիւնը հետեւեալ տախտակը կը ցուցնէ:

1. Անգլիա 1857ին 285 միլիոն ֆեօրթն շահ վճարած է, որուն դրամագլուխը հարիւրին 5ով 5700 միլիոն կ'ընէ, որ բնակչաց ամէն մեկուն 209 ֆեօրթն կ'իջնայ:
2. Հոլանդիա նոյն տարին 28 միլիոն շահ վճարած է, որուն դրամագլուխը 560 կ'ընէ. անկէ զատ առանց շահ վճարելու 8,3 միլ. (8 միլ. 3 հարիւր հազար) ալ պարտք ունի որոնց ամբողջ գումարը կ'ընէ 568,3 միլ. եւ բնակչաց ամէն մեկուն 174 ֆ. կ'իջնայ:
3. Գերմանիա նոյն տարին 112,8 միլ. ֆ. վճարած է, դրամագլուխը 4256 ֆ. կ'ընէ եւ մարդ գլուխ 121 ֆ. կ'իջնայ:
4. Բելգիա 19,8 միլիոն վճարած է, դրամագլուխը 396 միլ. կ'ընէ, մարդ գլուխ 88 ֆ. կ'իջնայ:
5. Սարդինիա նոյն տարին 18,6 միլ. վճարած է. դրամագլուխը 372 միլ. կ'ընէ եւ մարդ գլուխ 74,2 ֆ. կ'իջնայ:
6. Բարբադոս նոյն տարին 7,8 միլ. վճարած է, դրամագլուխը կ'ընէ 156 միլ.: 5 միլ. ալ առանց շահու պարտք ունի, պարտոյն ամբողջ գումարը կ'ընէ 161 միլ. մարդ գլուխ 44,5 ֆ. կ'իջնայ:
7. Աստուրիա 82 միլ. վճարած է, դրամագլուխը 1640 միլ. առանց շահու ունեցած 45 միլիոնն ալ մէկտեղ հաշուելով 1685 միլ. ֆ. կ'ընէ, մարդ գլուխ 43 ֆ. կ'իջնայ:
8. Սարդինիա 24 միլ. վճարած է, դրամագլուխն է 480 միլ. մարդ գլուխ 35 ֆ.
9. Ռոմանիա 44,4 միլ. վճարած է, դրամագլուխը 882 միլ. կ'ընէ, 838 միլ. առանց շահու ունեցած պարտքն ալ մէկտեղ հաշուելով գումարը 1720 միլ. կ'ընէ, մարդ գլուխ 31,5 ֆ. կ'իջնայ:
10. Պորտուգալ 13,5 միլ. վճարած է, ասոր 270 միլ. դրամագլուխն 16,6 միլ. առանց շահու պարտքին հետ հաշուելու բլանք ամբողջ գումարը 286,6 միլ. կ'ընէ եւ մարդ գլուխ 15,5 ֆ. կ'իջնայ:

Անգղիայի մէկ լրագիրը աս տարեան մինչեւ Հոկտ. վերջը ծովու մէջ (Անգղիայի) դիպած նաւարեկութիւնները կը հրատարակէ: Ըստ ճիշդ հաշուի ընդ ամէնը 1473 նաւ ընկղմած է այսինքն Յունուարի մէջ 177 հատ. Փետր. մէջ 165, Մարտի

Ձեջ 151, Ապրիլի Ձեջ 159, Մայիսի Ձեջ 110, Յունիսի Ձեջ 94, Յուլիսի Ձեջ 81, Օգոստ. Ձեջ 127, Սեպտ. Ձեջ 140, Հոկտ. Ձեջ 269 հաս:

1854էն մինչև 1858ին վերջը Անգղիայի ծովագետքը՝ 5128 նաւ. ու 4148 մարդ կորուսած է:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

Տարիէ մը ի վեր Լեւոնական անհանգիստ ընող Իտալական խնդիրը մտնալ ինչպէս անցած անգամ ըսինք Փարիզի Արևուստի անջեւ պիտի ելլէ: Գժուարութիւնը այնչափ խնդրոյն կողմանէ չէ, որչափ զանի հնարոյներուն դիէն, անոր համար ալ շատ երեւելի քաղաքագէտք կը տարակուսին որ աղէկ էլք մ'ունենայ: Լրագիր մը կ'ըսէ «Թեպէտ թիւերը մարդարէ չէ, բայց աս ժողովքին նկատմամբ՝ հրաշք է կ'ըսէ, թէ որ հրեշ մը չի ծնանիր»: Թէ որ մէկը յետագարծ աչքով 12 ամսուան մէջ եղածները քննէ կը կարծէ որ երազ կը տեսնէ, փուճ բանի մը համար երկու կողմանէ 100 հազար հոգի ու այնչափ ստակ զո՛հ ընելէն ետքը՝ խաղաղութեան տեղ՝ այնպէս կ'ընծաւ խօսակցութիւն մը յառաջ բերուի, որուն համար հարկաւոր ըլլայ աս ընդհանուր ժողովքը: Հիմակ ալ տարակոյս չկայ. ստոյգ է որ 1815ին Վիենայի ժողովքին որոշմանցը երաշխաւոր ըլլող տէրութեանց ամէնն ալ հոն ներկայ պիտ'որ ըլլան, եւ վերջին յերը կը հաստատեն թէ ամէնն ալ հրաւերն ընդունեցան, բայց ստոյգ չէ որ խօսակցութեանց նիւթը միայն Իտալական խնդիրը, չէ նէ ուրիշ բաներ ալ պիտ'որ ըլլայ: Ոմանք առաջինն է միայն կ'ըսեն, ան ալ երեք տէրութեանց մէջ պատերազմէն վերջն եղած խաղաղութեան պայմանները հաղորդել, եւ Միջին Իտալիայի նկատմամբ խորհուրդ միայն ապ եւ ոչ որոշել է, եւ կամ արուած խորհուրդը եւ կամ որոշումը վիտուց զորութեամբ ընդունել տալ է: Աս վերջինն ուղղը գիտաւորաբար Անգղիան է, որն որ միանգամայն ժողովքին ան ուզուած մեծ փառքը շտայու համար առջի կարգի պաշտօնէն ալ իտարեր, եւ ասոնցմէ զաս կ'ուզէ ալ որ Իտալիայի վրայ խօսուելու ատեն՝ Իտալիան ամէն օտար տէրութեանց զօրքերէն ազատ ըլլայ, այս ինքն Գաղղիան Հռոմէն, Զիվիթա վերջայէն ու Լամպարդիայէն զօրքը յառաջագոյն ետ քաշէ, եւ աս կը կարծուի պատճառը, որ ըլլալու ժողովքը Յունուարի 5էն 20ին կամ 30ին ձգուեցաւ: Ընդհանրապէս բաց ի Անգղիայէն մնացած մեծ ու պղտիկ տէրութեանց ամէնն ալ Գաղղիային ուզածին զուլս ծուեցին ու կը ծուեն, բայց Անգղիա յաղթողին կամայք դեռ չ'ուզեր խնամարհել: Քանի մը տարի յառաջ տէրութեանց առջեւ անկարելի համարուածը տեսան որ կարելի եղաւ, ու հաւատացին որ դէպքերն ալ իրենցմէ աւելի զօրութիւն ունին եղեր աշխարհքիս կառավարութեան վրայ:

— Նաեւ Իտալիայի տէրութիւններն ալ հրաւերն ընդունեցան, միայն Սրբազան Քահանայապետին համար կ'ըսուի որ իր երկրին ամբողջութեան վրայ ստոյգ երաշխաւորութիւն չ'ընդունած, չ'ուզեր ժողովք մանել:

— Սարգինիան զրեթէ բռնի իր շահուն դէմ՝ յանձն առաւ, որովհետեւ յեղափոխութեամբ ու յուզելով աւելի շահեցաւ ու շահելու յոյս ունի, քան թէ ժողովքին որոշմամբ:

— Անգղիայի կառավարութիւնը Հնդկաստանի վրայ բոլորովին անհոգ չէ, անկէ եկած լրերը մինչև Նոյ. 11 կը հասնին. ստոյգ նայելով ապտամբութեան կրակը բոլորովին մարած չէ: Ապտամբաց պարագլուխը Նանի Սահայ 13 անգամ ստոյգ մեռնելէն ետեւ, կ'ըսեն թէ հիմակ ալ մեռած ըլլայ: Գաղղիայի հետ յարաբերութիւնը դրսէն առած լրերուն համեմատ կ'ընթանայ: Ձիտուորական զգուշութիւնները շարունակ յառաջ կ'ընթան. տէրութիւնը իր նաւահանգիստներն ամբարներու համար խորհրդանոցէն 10 միլիոն պեղ. պիտ'որ խնդրէ: Նաեւ լուս թիւր կը շատցնէ, ու հետզհետէ նորագիւտ թնդանութիւնը կը ձուլէ: Ժողովուրդը ինքնակամ՝ զէնքի վարժութիւն կ'ընէ. ու գարեջրոյ գործարան մը միայն իր ծախքով իր բաւարարելէն 100 հոգի կը պատրաստէ:

— Ասոր դէմ Գաղղիան ալ պարտապ չի կենար, Աշերիկն եղբրը ամբարներու համար 14, միլիոն ֆր. որոշեց: Լիվիուսի վաճառականներէն 4 հոգի առանձին աղաւանաց թղթով Նաբուէնոն կայսեր՝ Անգղիայի դէմ ունեցած միտքը խմանալու համար անոր կարծիքն հարցուցին, որ անոր համաձայն իրենց անուսուրը կարգաւորեն: կայսրը՝ իր նօտարին ձեռքովը զիրենք ապահովուց որ բան մը չկայ, եւ թէ Անգղիայի իր վրայ ունեցած կարծիքը սուտ է: Անգղիայի լրագրիները ասոր վրայ շատ սատարի խօսեցան. Թայմը կ'ըսէ, կայսեր ինչ ըլլալը դիտենք, բայց ինչ ըլլալքը չենք կրնար մարգարէանալ: Ուրիշներն ալ շատ քիչ խօսելէն ետքը, կ'ըսեն թէ, Գրուած թղթին հեգնական ոճը կը ցուցնէ թէ հայցէն ետքը դրուած է. բայց պատասխանը հայէն յառաջ է:

— Սպանիային բոլոր բանակը գրեթէ Մարօքքոյի երկիրը մտաւ, ու զինուորական գործադրութիւնները տեղ տեղ յաջողութեամբ սկսաւ, որն որ մինչուկ հիմա թշնամուցն կողմանէ եղած յարձակումը անոր մնաստիւր ետ մղելու վրայ է: Բայց կ'երեւայ որ շատ ալ շուտ ու գիւրաւ լիննալու բան չէ, որովհետեւ Անգղիայի օգնութիւնը Մարօքքոյին չի պակսիր. եւ այնչափ ժամանակ ետքը հազիւ հիմա Սպանիայէն կը պահանջէ որ քաղաքական կռուի ատենը սուսած զենքերուն ու ռազմավթերին ստակը՝ որն որ 11, միլիոն ֆր. կ'ընէ, անիլիապէս տայ: Ասոր հակառակ Սպանիան ալ Գաղղիայէն ուզած բարոյական օգնութիւնը կը գտնէ, մինչուկ կարծիք կայ որ ուրիշ ուղղափառ տէրութեանց զիտութեամբ ու հաճութեամբ զինքը վեցերորդ մեծ տէրութեանց կարգը անցնելու ուզէ: Նիւթական օգնութիւնն ալ պակաս չէ: Թեթուան գետին քով 9 թնդանոթով ամրոց մը Մաւրիտանիայի կը պահէին, Գաղղիացուց նաւերէն մէկը բերդին շատ մտ զարովը բերդապահը անգղիակ թնդանոթով մ'իմացուց որ պէտք չէ որ հոն մտնուայ: Աս բաւական եղաւ որ երկրորդ օրը չորս նաւ հոն մտնուայ, եւ առանց յառաջագոյն բան մ'ընելու կրակն սկսի, մինչև որ ամրոցը ջնջէ:

— Բայերմ Նոյ. 27, Մանիսթալքի ստախանութեան վերակացուն իր ընտանեօքը Մայր եկեղեցուցն առջեւ կառքէն վար ինչնալու ատեն կուրծքէն զարնուեցաւ, բայց վէրքը մահահարէն չէ, զարնոցը դեռ չընտնեցաւ, ու կ'ըսուի որ աղէկ մարտը հազուած մարդ մըն էր:

— Սրբազան Քահանայապետին երկիրը, Բոմանիայէն ի զատ, խաղաղութեան մէջ է, եւ ուրիշ ուղղափառ տէրութեանց մէջ իրեն համար զօրք կը ժողովուի. նաեւ Աւստրիայէն գացող շատ կայ: Ամէն տէրութեանց մէջ գտնուող ուղղափառ գաւառներ ու ընկերութիւններ իրեն հաւատարմութեան ու յաւակցութեան նամակներ կը գրեն: Անգղիայի մէջ զանազան հրապարակական ժողովքներ կ'ըլլան սուրբ Գահին քաշած նշուութիւնները ժողովրդեան իմացնելու համար: Եպիսկոպոսին մէկը իր մէկ ատենախօսութեան ուժ տալու համար ի մէջ այլոց ըսաւ. Երբոր առաջին Նաբուէնի պատգամաւորը Պիոս Է.ին չգացած իրեն հարցուց որ, հետն ինչպէս վարուիմ, այնպէս ըսաւ ինչպէս կը վարուէիր ետեւը երկու միլիոն զօրք կեցողը մը հետ:

— Սարգինիայի մէջ, քանի որ դրսիները որսալու համար ժողովրդեան երես կը տրուի, օրինաց յարգը կ'իյնայ, գոզութիւնն ու աւազակութիւնը կը շատնայ: Բայց ծանր մտածողները կը համարին որ հիմա տէրութեան գլուխ ըլլողներուն կամքն ան է որ թաղաւորական սահմանադրութեան անունը այնչափ ատեն զործածեն, որչափ որ իրենց հարկաւոր է, անկէ ետեւ հասարակապետութեան անցնելու գիւրին է:

— Միջին Իտալիայի վիճակը նոյն է. գլուխ ըլլողներն աս գաւառներուն՝ ստակները, չափերն ու օրէնքը փոխեցին, անոնց տեղ Սարգինիայինը հրատարակեցին: Աս ինքզ՝ գրութեանց մէջ գիտմամբ եղած կ'ընտնեցուին թիւն անհամար է: Բայց ի հարկէ ասոր ալ վախճանը կու գայ, ինչպէս եկաւ 1859ինը, որն որ իր ծննդեան առջի օրէն բարեմարտութեան աւթի մը մէջ գուշակեց աշխարհքիս աս քաշած չարքը, որոնց փոխարէն Աստուած տայ, ինչպէս կը յուսանք ու կը բարեմարտենք ամէն մեր կարգացողներուն որ 1860երորդ տարին ամենուն բարիք բերէ:



ԵՐԽՈՒՄ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 3.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր

ԳՈՆՐԵՏ ԿԱՅՍՐԸ

Զ.

Մարտիկանունի զանգակը:



էրոյ եւ Ֆիլիթէնշիթայն նորածին տղուն հետ բաւական հեռանալէն ետքն ալ, Ռուպերթ մարածի պէս եւ անզգայ մնացած էր: Ահա ժամու չափ անցնելէն ետքը երբ ինք իրեն սկսաւ դալ՝ եղածը երազի մը կը նմանցընէր, թէպէտ եւ ի սկզբան ցաւ չէր զգացած բայց հիմայ կը տեսներ որ իրը երազ չէ, վասն զի ցաւ կը զգար: Ալերջապէս անախորժ գիշերնոցը գլխէն հանեց, բայց աչքն, սկանչներն ու բերանը կպած եւ գոցուած էին: Աս տառապանքէն ազատելու համար շիբաժ ատեն, աւազը մեղրին մէջ թափանցելով եւ մարմինը շոշափելով այնչափ եղաւ որ երեսին շատ կողմերէն արիւն սկսաւ վազել: Երիտասարդը չէր իմանար թէ ինչ տարեր մէջ կ'ապրի, երեսին վրայ աւազը պաղ կու գար, մեղրը խոնաւ բայց գլուխը տաքութեան մէջ էր: Միայն համը, մէկ հատին ինչ ըլլալը կ'իմացընէր: Ռուպերթ ընդ խելքը գլուխը գալը, կը մտածէր որ չըլլայ թէ մէկն աս պարագայիս մէջ պղտիկ շենրիկոնս յափշտակած ըլլայ: Աս խորհուրդը զինքը շատ նեղելով, թէեւ աչքին լոյսը կողոպտուած էր, բայց ձեռքով կուրօրէն ասդին անդին շոշափեց եւ տղան փնտռեց, բայց ոչ արջու մորթն զգաց եւ ոչ տղան: Ռուպերթ խարխափելով դէպ ի ջուրն սկսաւ վազել: Երեսէն վազած արիւնը զինք աւելի եւս կը ջերմացընէր: Ջրոյն կարկաչէն առանց երկայն փնտռելու գտաւ, երկայն ատեն եւ մեծ աշխատութեամբ լուացուելէն ետքը, վերջապէս գիշերուան պէս մթնցած աչուրները լուսաւորեցան, եւ ընդ առարկաները տեսնելու սկսիլը, սրտի բաբախմամբ դէպ ի հիւղ վազեց, եւ երբ որ ոչ տղան գտաւ եւ ոչ ալ արջու մորթը՝ զարհուրանքէն յանկարծ աղաղակ մը փրցուց: «Տէր Աստուած», կը գոչէր, նեղութենէն արտասուելով, «դուն օգնէ ինձի որ աս խեղճ տղան գտնեմ», Ռուպերթ աս ըսելով աղեղն եւ քա-

նի մը նետ առնելով, դէպ ի անտառ վազեց: Բայց հաղիւ թէ քարնկեցի չափ հեռացած էր՝ կեցաւ, եւ քննող աչուրներովն կակուղ երկիրը քննելով գոչեց. «Օտար մարդկան հետքեր... հողածափի նշաններ... Տէր Աստուած պղտիկ շենրիկոսը գողցուած է, օգնէ ինձի, փրկէ խեղճը»:

Այերպերկա, որ երկանը թեւը մտած ետ կը դառնար, երիտասարդին խօսքերը լսեց, եւ դէպ ի Ռուպերթ վազեց, որ դեռ մատուրներուն մէջ աւազը կը շփէր, եւ քանի մը խօսք խօսելով, հեռուէն լսածն ստոյգ ըլլալը իմացաւ:

Հոնֆուրդ կոմսն, որ ըստ ինքեան աներկիւղ գիւցալն մըն էր, որ շատ անգամ մահը դիմացը պատահած ատեն պաղ աչօք եւ աներկիւղ կը դիտէր, հիմայ անանկ կը դողդողար՝ իբր թէ նետ մը սիրտը վերաորած ըլլայ, եւ իբր թէ իր անզգայութեան մէջ մնացած արիւնն ալ նոյն վէրքէն դուրս կը թափէր: Երեսին գոյնը թաղաղի մէջ եղած դիակի մը պէս գունատած էր. բայց յանկարծ բռնցի սպառնալով ըսաւ. «Տղաս յափշտակող գողը կը ճանչնամ, ճն, դէպ ի անոր, գիմե՛նք, գիմե՛նք, բռնե՛նք զանի»,:

«Այո, հայր, անոր ետեւէն... վաղէ... փրկէ», գոչեց նանկ Այերպերկա: Ան ատեն Ահորտոս մահուան անձկութեան մէջ ինկող մօր, տղուն ծնած գիշերն իբրեւ եկող մոլորեալ հիւրին ո՞վ ըլլալն յայտնեց:

Ահորտոս եւ Այերպերկա, եղած դէպքին նրկատմամբ միաբան սրտնեղութեամբ յառաջ կը վազէին, իրենց մէկհատիկ եւ անմեղ զաւակը գողցողն գտնելու համար, բայց բռնելու ճամբաներուն վրայ իրարու հետ միաբանած չէին: Երկուքն ալ դէպ ի յառաջ կ'երթային, եւ իրարմէ զատուած էին, ոչ որ ետեւ կը նայէր: Ռուպերթ երբեմն կոմսին ետեւէն կ'երթար երբեմն ալ Այերպերկային, բայց քիչ մ'ետքը երկուքն ալ տեսութենէն կորսընցուց:

Այրիւ ամուսինք, իրենց անտառային կենակցութեան մէջ շատ անգամ կոնաձեւ բըրջ մը վրայ կ'ելէին, զոր իրենք Խաղաղութեան Բլուր կոչելու, սովորութիւն ունէին, եւ աս կէտէն երբ օդը պայծառ կը լլար Մարիէնաւ վանքին պատերն ու տանիքը կը տեսնէին. երբեմն հոն ան կողմանէ եղած ատեն,

ղանդակներուն ձայներն ալ կը լսէին, եւ ծուներ դրած կ'աղօթէին:

Աէրպէրկա դէպ ի աս խաղաղութեան բլուրն աւազարեց, եւ իր սիրելի զաւակը գողցողները գտնելու մտօք վազած ատենն ամուսինն ալ կորսընցուց: Հոն այս ցաւալից մօր ոտիցը տակ՝ ընդարձակ երկիրն տարածուած էր, որուն վրայ աշնանային արեգական տարածած կիսաշերմ եւ անպայծառ ճառագայթները՝ տխուր զգածմունք յառաջ կը բերէին: Ինք մտածելով որ անդամները նոյն ճամբուն վրայ՝ պահուրտելու պատշաճ տեղ չեն ունենար, եւ անոնց ետեւէն հասնել ու վերով, լեռներէ ու դաշտերէ անցաւ եւ շատ ժամերով ճամբայ ընելէն ետքը վերջապէս Միւնսդէր հասաւ: Ներքուստ կրած վշտէն տանջուելով եւ երազաբայլ ընթացքէն մինչեւ ցարտասել յոգնած, դրան զանգակին վրան ինկաւ:

Աւերոնիգա Աւանքին Աբբասուհին դրան առջեւն երեւցաւ, եւ հոն նեմոց վրայ դեղնցած եւ յոգնած կնիկ մը տեսնելով՝ գթացաւ եւ ցաւելով կը հարցընէր թէ աճապարելուն եւ նեղութեանը պատճառն ի՞նչ էր, ի՞նչ վիճակի անձ էր, եւ անունն ի՞նչ էր:

Աէրպէրկա կայսեր հզօր ձեռքէն վախնալով՝ ցաւով մը գլուխը ցնցեց եւ հեծեծանօք՝ գունատեալ երեսը ձեռքը ծածկելով՝ ըսաւ. «Իմ դժբախտութիւնս, մեծարոյ տիկին, այնպէս մեծ է՝ որ ես քու հարցմանցդ եւ ոչ մէկ հատին կրնամ պատասխանել»:

Խոհեմ եւ յառաջատես Աւերոնիգան, այս կնոջ չպատասխանելն եւ այսպիսի հապճեպով վանք դիմելն տեսնելով սկսաւ տարակուսիլ եւ մտածել: Բայց Աէրպէրկա՝ իր ներս ընդունուելի՛ն՝ որ նոյն իսկ ակամայ կամք եղաւ, պէտք էր որ կայսեր դստերն Ազնէսին շնորհակալ ըլլայ, որ նոյն ատեն Աւերոնիգային հետ դրան առջին գտնուելով՝ անոր համար միջնորդ եղած էր:

Աէրպէրկային այնպիսի թշուառ վիճակի մէջ Մարիէնաւ հասած, եւ հոն կայսեր բարեսիրտ դստեր աղաչանօք բժականութիւն, հոգ ու խնամք գտած՝ ատենը, Հոսփուրդ կոմսը, կարծելով որ տղան գողցող աւաղակները, դիշերը վրայ հասած ըլլալով, անտառի մէջ հովանոց մը տակ ապաւինած ըլլան՝ լեռնէ լեռ կը պտրտէր: Սէրն ու կատաղութիւնը զինքը ցից բլրանց վրայէն, խոր քարերուն մէջէն կը մղէր, իր առջեւն ամէն ճամբան հարթ էր, պրերու եւ ծակերու մէջ մտնելէն ամենեւին վախ չունէր. իր մղումը զինքը երբեմն աջ երբեմն ձախ կը տանէր: Ժպտերու, ձիւներու փոսերու վրայէն եղջերոց պէս կը ցածկէր. վերջապէս կարծես թէ սէրն իրեն թեւ տուած էր: Անհանգիստ փնտռողն, յանկարծ հեռու ժպտերու մէջ պայծառ բոցի լոյս մը տեսաւ, եւ հոն մտնելու ատենը՝ պահապանին ձայն տարովն բազմութիւնը քնէն արթննալով զէնքի վազած էր:

Աշտացեալ հայրը խնթի յանդիտութեամբ ձօնացող սրերու եւ նիղակներու մէջ յարձակեցաւ, իր կրակ ցայտեցընող աչքերն քիտեն սպառնացող վիճակին եւ ոչ կը նայէին. այլ յանդուգն համարձակու-

թեամբ մէջ տեղը բան մը կը փնտռէին, որ էր կորուսեալ տղան:

Թէեւ Անդրուտոս արջու կաշիէ զգեստ հագած էր, թէեւ մօրուքն արտաքոյ կարգի աճած եւ բոլոր դէմքը փոխած էր, ի վերայ այս ամենայնի ան բազմութեան մէջէն մէկն եկողին Հոսփուրդ կոմսն ըլլալը ճանչցաւ, եւ բարձրաձայն անունը տալով կը հարցընէր անոր թէ Ա. քսորեալը մարմնով եկած է թէ հոգին կ'երեւնայ:

Հոն, զօրաւոր եւ առիւծասիրտ ասպետն իր սիրտը ձմրող բեռն ուրիշին հաղորդելով քիչ մը թեթեւեղնելու համար՝ վէրքը ցաւելով կը պատմէր. իր բոլոր դժբախտ վիճակն անոնց առջին կը դնէր, եւ սրտին դառնութիւնը բերանն անանկ խօսքեր կը դնէր՝ որոնք սառուցեալ եւ ժայռերու պէս կարծր սրտերն ի գթութիւն շարժել բաւական էին. խօսքերուն մէջ յաճախ «Ո՛հ, օգնեցէք, փրկեցէք», կը գոչէր: Ունկնդիրները շատ անգամ մխիթարական խօսքերով անոր խօսակցութիւնը կ'ընդհատէին, եւ դուքսը գեռ բոլոր խօսակցութիւնը չ'ընկնցուցած՝ մէկն յանկարծ գոչեց «Օ՛ն, ելլա՛ք փնտռենք»:

Աս բառերն Ա. քսորելոյն սրտին մխիթարութիւն էին. ասոր հակառակ ուրիշի մը «Պէտք չէ որ երկայն ատեն ուշանանք, ապա թէ ոչ՝ մեծերնուս անհնազանդ կը գտնուինք», ըսելն իբր սպառնացող որոտում կը հնչէր ականջացը:

«Դուռն, ո՛վ մարդ», գոչեց Անդրուտոս՝ «սրտիս մէջ վառուած յուսոյ կայծը մի մարեր. հաւատա՛, որ տերդ թէ որ կրծոցը մէջ քարէ սիրտ մը չունի ոչ զքեզ եւ ոչ ալ քու ընկերներդ կը պատժէ. եւ թէ որ իմ պատմութիւնս հաւատարմութեամբ պատմելու եւ ըսելու ըլլաք որ իմ աղաչանքս զձեզ շարժած ըլլալուն համար՝ դուք իմ խեղճ ու յափըռտակուած տղաս փնտռելու ինծի օգնական եղաք, ստուգիւ զձեզ իբր անհնազանդ չի պատժեր»:

«Դարունը ունիք», ըսաւ աւաղակապետին երկրորդն իր զինեալ ընկերացը. «բայց աս բանս ինծի թող առէք: Մեր Գասէլիարդ տէրն ես աղէկ կը ճանչնամ. անի բնաւ չի պատժեր զանոնք որոնք սպառնացեալ մը պաշտպանելու համար վրէժխնդրութեան սրերնին կը քաշեն»:

Բոլոր բազմութիւնը միաբերան Անդրուտոսին օգնելու յօժարակամութիւննին ցուցուցին: Ոմանք անմիջապէս իրենց կարասիքը ժողովելու սկսան, ոմանք խեղճաւոր շոճերէն ջահեր կը պատրաստէին, իսկ լեռնակողմանց տեղեակ եղողները վտանգաւոր անդընդոց եւ զառիպայր տեղեաց քովերն իբր նշան վառուած նիւթեր կը ձգէին:

Հոսփուրդ կոմսն ամենուն կ'օգնէր, շնորհակալ կ'ըլլար, կը գովէր, կը քաջալերէր եւ վերջապէս ամէն բան յառաջանալէն ետքը կը հարցընէր «Ուրեմն դուք հաշակաւոր Գասէլիարդ աւաղակապետին կը ծառայէք»:

«Կախանձոտները զինքն ասանկ կ'անուանեն»,

ըստ ամբարտաւանութեամբ Գասէլկարգին երկրորդը: «Անոնք աս անունը կու տան՝ որոնք կը վախնան որ Գասէլկարգ իր հոր բազումներովն երբեմն զիրենք պիտի ջախջախէ: Բարեկամ, հեռուէն մի դատեր, կը խաբուես»:

«Սպանութիւններն ալ սուտ կը խօսին: Փրցուած ամրոցներն եւ ածիւն դարցած վանքերն ալ ստախօս են», պատասխանեց աներկիւղութեամբ Ահորտոս. «բայց ինծի ի՞նչ», կ'ըսէր իր տղան նորէն գտնելու ճգանք մէջ, «ով ի՞նչ կ'ուզէ լսէ: Գասէլկարգին ոչ մնումներն եւ ոչ ալ առաքինութիւնն ինծի հիմայ օգուտ ունի»:

Ազգականներէն մէկը, Ահորտոսին խօսածնէն ընդհանրապէս կը հարցնէր իրեն թէ «այսպիսի անուն մ'ասանկ անտարբերութեամբ եւ առանց վախու բերանը կ'առնու ուստի որ», կ'ըսէր «բոլոր Գերմանիա եւ Իտալիա կը դողայ»:

«Աշխարհքիս մէջ ալ վախնալու բան չունիմ», ըսաւ Ահորտոս հառաչելով:

«Սա մարդը հանգիստ թողուցէք», կը գոչէր Գասէլկարգին երկրորդը. «Կեղծը դժբախտ է, ամէն բան կորսնցուցած է, եւ վախնալու ալ պատճառ չունի: Միայն երջանկութեան մէջ եղող մը կըրնայ վախնալ, երբ կը մտածէ թէ կրնայ օր մ'իր երջանկութիւնը կորսնցնել»:

Աս վայրկենէն ետքն ան բիրտ մարդկան բազմութիւնն ամէն ալ Ահորտոսին կողմը կը բռնէին, մէկը զինքը կը քաջալերէր, ուրիշ մը ձեռքէն կը բռնէր. ոմանք ալ ժայռերու, անդունդներու վտանգաւոր տեղերէ անցած ատեննին անոր օգնել կ'ուզէին:

Չհասնելով լմնցան, անոնց տեղն ուրիշ վառեցին, դարձեալ սպառեցան նորէն նորոգեցին, եւ վերջիններուն հետ նաեւ լուսնոյ եւ աստեղաց լոյսերն ալ մարեցան եւ առաւօտը ծագեցաւ, բայց տղան փնտռողները դեռ յաիշտակողաց հետքն իսկ չգտան: Ալ ասոնց ժամանակն եկած էր, եւ չէին կրնար ասկէ աւելի Ահորտոսին ընկերանալ, որովհետեւ հարկ էր որ իւրաքանչիւր զք իր պաշտօնը կատարէր, ապա թէ ոչ Գասէլկարգ զիրենք խտիւ կը պատժէր:

Արջու մորթերու մէջ փաթտուած գունատեալ մարդուն իւրաքանչիւր զք ցաւակցութեամբ ձեռք երկընցուց եւ «մնաս բարով», ըսաւ. բայց որպէս զի խեղճը ճամբան յաիշտակիչ անասուններէ կամ թռչնամիէ մը բռնուելով անպատասպար չմնայ՝ անոր աղեղ, սուր եւ նիզակ մը տուին:

Հոսփոռըին ամրոցը քանդուած եւ բոցերու ճարակ եղած ատեն, երբ կպրախառն բոցերու մտոց սեւ ամպերն երկինք կ'երկէին եւ կայծակոճքն թռուչտելով նորէն երկիր կը խոնարհէին, երբ պաշտպանէն յոգնած պատերազմիկներն անօթութենէ լքանելու վրայ էին եւ գետինը փռուելով հոգիին աւանդելն աչքերնուն առջեւ կը տեսնէին Ահորտոս նոյն վայրկենի մէջ քաջասրտութիւնը կորսնցուցած չէր, բայց հիմայ ընդարձակ եւ ամայի անա-

պատի մէջ առանձինն մնացած, իր վիճակին անորոշութեան մէջ յուսահատած, Հոսփոռը բոլոր քաջասրտութիւնը կորսնցուցած էր. բոլոր աշխարհք իրեն ամայի էր, ամայի էր երկինք, ամայի էր նոյն իսկ իր սիրտը: «Չաւակս սպանուած է», կ'ըսէր. «Կէրպէրկա վայրենի անասուններէն պատառ պատառ եղած, ինծի ուրիշ բան չիմնար բայց դառն կեանք մը: Միայն ամէն վայրկեան իմ թոքս հիւժող աս ցաւերը կրելու համար կ'ապրիմ», այսպէս կը գոչէր Հոսփոռը՝ յուսահատութեան շնչով մը նոյն ատենը՝ երբ ժայռի մը ծայրն հասած էր, որուն վարի կողմն ահուելի անդունդ մը կար, որ նոյն իսկ նայողն աչքը պղտորելու բաւական էր: Հոսփոռը դիտող աչք բոլորաիքն եղած անդունդը չափեց, «Աչքդ գոցէ, մէջը նետուէ, եւ տառապանացդ վերջ տուր», կը փսիսար փորձիչն ահանջէն վար: Երակը միճոյ պէս կը զարնէր, երեսին գոյնը գունատած եւ դէմքը նիհարացած եւ ասդին անդին խորունկցած՝ մեռելի մը կերպարանքէն ամենեւին տարբերութիւն չունէր, աչաց առջեւ անհետեւ կերպարանքներ կու գային, եւ միտքէն անցածն ալ դժոխային փորձչին խորհուրդներն էին:

Միւսուրէրի Մարիէնաւին պատարագի զանգակն հնչեց, որուն ձայնն աս տեղս շատ յստակ կը լսուէր. դքսին կուրուցեան վարագոյրն աչքէն ինկաւ, աչքին պտոյտը դադրեցաւ, եւ զանոնք երկինք դարցուցած Ահորտոս գետնի վրայ ծուներ դրաւ, երեսը խաչակրնքեց. եղածին վրայ սաստիկ ամնթ մ'երեսներն կարմրեցուց, որովհետեւ Խաղաղ-Իտալիա Բլուրն միտքն ինկաւ, ուր Մարիէնաւին պատարագի զանգակներն հնչած ատեն՝ Կէրպէրկային հետ նոյն տեղը ծուներ դրած կ'աղօթէր: Եւ աս վայրկենիս մէջ, իր եւ Կէրպէրկային ու տղուն վիճակն Աստուծոյ յանձնելով՝ մխիթարուեցաւ:

Պիտ'որ շարունակուէ:

ՄԱՂԱԷ ՄՇԵՒՈՐԲԵՆԵ

Բ. ԱՐՄԵՏԻ ԾԱՂԱԿՆԵՐ

Գեղաշուշան (Agapanthus).

Աս ծաղիկը ձագարածեւ, կանոնաւոր եւ 6 տերեւով պտակներ ունի, որուն խողովակին մէջ անօթոց փաշին վար կախուած է: Ըբեղ տունի մըն է. 1—2 սոթք երկայն եւ հաւասար լայնութեամբ տերեւներով, եւ մէկ ծայրի վրայ բազմութիւ 20—30 եւ երբեմն եւս աւելի 2 մասնաշափ երկայն, կապոյտ ծաղիկներով: Յունիսէն մինչեւ աշուն կը ծաղկի: Գեղաշուշանին թաղարները պէտք են մեծ ըլլալ, հողը պարարտ եւ շատ տղրով: Կրնայ բոլոր ամառը բայց օդի մէջ գրուել բայց ձմեռը ջերմոյններու կամ տաքիկի խցերու մէջ պիտի առնուին, եւ խիստ քիչ պիտի ջրուին: Գեղաշուշանին բազմայուցումն արմատները բաժնելով կ'ըլլայ:

Սաղաճաղիկ Գեղաշուշանը (A. praecox) առջեւնէն միայն բայց կապոյտ ծաղիկով կը գտնուանի. — Ասոր տնկերն արմատէն կողմնական ճիւղեր կարձակեն, զորոնք

պէտք է Յուլիոսի մէջ զգուշութեամբ զատել, եւ պարտիզի հողով լեցուն ընծանակներու մէջ տնկել, եւ սուր բայց շուր տեղ դնել մինչեւ որ տերեւներ արծակելովն արմատին բռնած ըլլան իմացուի: Ան ատեն առանց վրանգի արեգական մէջ ալ կրնան դրուիլ: Հողը փոխուած կամ տնկոյն ընծանակէ ընծանակ փոխադրուած ատեն, պէտք է զգոյշ ըլլալ որ արմատը չլնասի: Թէ արմատն ու թէ տունկը պայլէն ու խնամութենէ կը վնասին. առ պարագաներն ի բայ առեալ աղատ օդ կը սիրէ, անոր համար անհարթ օդերու ատեն պէտք է զոյ տեղ ամսիլ: Աս տեսակը յաճախ եւ կանուխ կը ծաղկի, բայց առջե տեսակին պէս մէկ ծայրի վրայ այնչափ բազմութիւ ծաղիկ չ'ունենար:

Բոզ, օձի դեղ, (Gentiana ճենիանա. կեշտ)

Բոզը զանազան տեսակներ ունի, եւ ուրիշ ծաղիկներէն զանազանութիւնն իր 4—5 ճեղքով բաժակն է: Աս տունկը լայն, նիզակաձեւ փայլուն տերեւներով Ալպեան ծաղիկ մըն է, կարճ եւ քառակուսի ձողեր ունի որոնց ամենամեծը 2 մատ էրկայն է: Ծաղիկը մեծ, ազուր կապոյտ եւ զանգակաձեւ է, ներքին կողմը կանաչ եւ կիտաւորեալ: Ծաղիկը գրեթէ տնկէն մեծ է, իսկ ծաղիկն ձողը միայն պարտէզներու մէջ քիչ մը երկնիկէ կ'ըլլայ: Մայիսի կամ Յունիսի մէջ կը ծաղկի. շուր տեղ, պարարտ եւ անընդաւոր հող կ'ուզէ, եւ արմատներէն կը բազմացուի: Ծաղիկը գեղեցիկ է. բայց շատերը փափուկ ատենի մը համարելով, մշակութեանը փոյթ չեն տանիր. բայց առ համարումը սուտ է, բոզը միայն քիչ մը ապաստանարան ունենայ եւ քիչ արեւ տեսնէ, նոյն իսկ ամենախիստ ձմերուան ալ կը գիմանայ: Խիստ արեւն ամառն ալ իրեն կը վնասէ: Շուրքի մէջ, ծառերու տակ եւ զլխաւորաբար այնպիսի տեղեր ուր միայն քանի մը ժամ առաւօտեան արեւ կը տեսնէ, ամենէն աղէկ յառաջ կու գայ: Արմատներու բաժանումը Մայիս ամսոյ մէջ ծաղիկէն ետքը կ'ըլլայ: Եւ թէ որ փափուկ եւ ճախնային հողի հետ խառնուած կաւային տեղ մը տնկուելու ըլլայ շատ աղէկ կը յաջողի:

Օփիսակներու տեսակ Բոզ (G. asclepiadea). Աս տունկն Հելլեոտիայի, Աւստրիայի, Շվեյցարիայի եւ այլն ընդունց վրայ կը գտնուի: Մէկ ստնաչափ բարձրութիւն, սրածայր եւ նիզակաձեւ ու ծաղիկն ձողը զրկող տերեւներ ունի, կապոյտ գունով գեղեցիկ, բազմութիւ, զանգակաձեւ ծաղիկներ կը բանայ, որոնք զոյգ զոյգ տերեւներու անկեանց մէջ կ'ըլլան: Ամարուան վերջերը կամ աշնան կը ծաղկի:

Ոսկեդոյն Բոզ (G. lutea) Ալպեան տունկ է, բայց նաեւ Թուրքիոյ անտառայ մէջն ալ կը գտնուի, Յէն մինչեւ 4 սուր բարձրութեամբ սնամէջ ձող. ձուլածու տերեւներ եւ ոսկեգոյն անթիւ ծաղիկներ ունի. ծաղիկը առանձն ամառն է:

Լոբէքծաղիկեան Բ. (G. Pneumonanthe) Գերմանիայի, զլխաւորաբար Ռէնտի եւ Ալթալթալիայի մէջ, ճախնային տեղեր կը բուսնի. իր ձողն 8—9 մասնաչափ երկայնութիւն ունի բայց պարտէզներու մէջ մինչեւ մէկ ու կես ստնաչափ ըլլայ: Ծաղիկները հաս հաս զանգակաձեւ եւ մութ կապոյտ են. իսկ ծաղիկն ներսի կողմը գեղին կետեր ունի: Ամէն տեսակ բոզերն արմատներն բաժնելով կը

բազմանան. խոնաւ երկիր, շուր եւ ճախնային եւ անտառային հողի խառնուրդ կը սիրեն, որուն մէջ քիչ մ'աւազ ալ պիտի ըլլայ: Չմեռն ասանք պէտք է ծածկել:

Հիրիկ. ըստ շուրքի. (Iris. Մալէ զափոփ)

Հիրիկը զանազան տեսակներ ունի: Ծաղիկն պսակին վարի կողմը եղեգնաձեւ է, ինքը վեց մաս ունի, որոնց երեքը կանգուն կը կենան եւ երեքն ալ դէպ ի ետեւ ծուած են: Հիրիկը 50 տեսակէն աւելի ունի, որոնց շատերը զնգակաւոր, սմանք ալ սոխի ձեւով արմատներ ունին. զլխաւորաբար մշակուածներն հետեւեալներն են.

Անտերեւ Հիրիկ (J. aphylla) Մայիսին կամ Յունիսին կը ծաղկի. գնդակաւոր արմատներէն թրածու եւ լայն տերեւներ կը բուսնին, որոնց երկայնութիւնը մինչեւ 2 սուր կ'ըլլայ. դարձեալ նոյն երկայնութեամբ մէկ կամ շատ անտերեւ ձողեր վեր կ'արձակէ, որոնց ծայրը 3—5 ծաղկով պսակներ կը ձեւանան: Ծաղիկները մեծ են, եւ սիրող գոյներին ծիրանեգոյն կարմիր, իսկ արտաքին երեք տերեւները ներսէն դէպ ի դուրս ձերմակ գծեր ունին: Արմատները բաժնելով շատ կը բազմացուի: Աս տնկոյն մէկ տեսակն ալ Բարգուկալ կը գտնուի, որ վերջը գրեթէ միայն անուշ հոտովն ու գունոյն գեղեցիկութեամբ կը զանազանի: Ծաղիկն արտաքին տերեւներուն զլխաւոր գոյնը բայց դեղին է. եւ ծայրերուն վրան կապոյտ եւ կարճ գծեր ունի, իսկ ներսի կողմը միազոյն յատակ եւ մութ մանուշակագոյն գծեր ու շուր:

Շինական Հ. (J. chinensis) Ծաղիկը առանց Մայիս, Յունիս: Չողերն ծուած, եւ վերի կողմերն թրածու եւ 2 մաս լայնութեամբ տերեւներով: Ծաղիկներն գեղեցիկ կապոյտ եւ անուշահոտ: Չմեռը պէտք է մշակուած անտերեւ մէջ 4—5 մասնաչափ խորունկութեամբ տնկել եւ վրան ծածկել:

Արիկն ծաղիկ Հ. (J. biflora) Տեղը Բարգուկալ է: Ծաղիկը մանուշակագոյն է. որուն դուրս կորած արտաքին տերեւները, ներքիններէն աւելի նեղ են: Յունիսի մէջ կը ծաղկի, եւ յարմար օգին աշնան նորէն ծաղիկ կու տայ: Բայց տեղ կը մնայ, բայց պարարտ ու չոր հող կ'ուզէ:

Գերմանական Հ. (J. germanica). Հարաւային Գերմանիա կը գտնուի. Մայիսէն մինչեւ Յունիս կը ծաղկի: Տերեւներուն մեծութիւնը մէկ ու կէս ստնաչափ է, ձեւը թրածու եւ մանգաղի պէս կորած. ձողը տերեւներէն բարձր է որուն վրայ բազմութիւ մանուշակագոյն, ափոյն կամ ձերմակ կապոյտ եւ դեղին մազերով ծաղիկներ կը գտնուին: Շատ գտնուող պարտիզայ ծաղիկ մըն է:

Գեղնագոյն Հ. (J. lutescens). Տեղը Գերմանիա ու Գաղղիա է: Կարճ մէկ հատիկ ձողով եւ 1—2 ափոյն գեղին ծաղկով, որուն արտաքին տերեւներուն յատակը գորշ ծաղիկ մըն է: Մայիսի մէջ կը ծաղկի: Պարտիզայ ծաղիկ է, որ աւելի կանուխ, քան թէ գեղեցիկ ծաղիկըն համար կը մշակուի:

Պարսկական Հ. (J. persica). Ազրիկ: Տերեւները սրածայր եւ երկայն են մէկ երկու ծաղիկ ձողեր ունի: Ծաղիկներն որոնք սովորաբար տերեւներէն յառաջ կը տեսնուին, անմազ են եւ մարդարտի գոյն ու մութ շուրքով, իսկ ներսի կողմը ծիրանագոյն կարմիր բծերով երեք բաժանում ունին: Կանուխ ծաղիկըն եւ անուշահոտութեան պատճառաւ շատ ծանօթ է: Թէ որ ձմեռը վրան

ծածկուելու ըլլայ բայ օգի մէջ կրնայ մնալ. բայց ամէն երկու տարին մէջ մի հանելու նորէն անկելու է: Արմասի մէջ աճած սօխերը բաժնեկրով կը բազմացուի:

Ղեղաճհիրիկ (J. susiana) տեղը Փոքր Ափա. Պարսկաստան: Մէկ ոսնաչափ երկայն տերեւներ սենի, ձողն աւելի բարձր է հասարակօրէն, խոշոր է, եւ շատ քիչ անգամ Ձ ծաղիկ կը բանայ: Ծաղիկն գոյնը գորշ կապոյտ է, սրուն վրայ մութ ու սեւ բծեր կ'ըլլան: Արան ծածկելով բայ տեղ կը մնայ, չոր բայց պարարտ երկիր կ'ուզէ. եւ ամէն Ձ տարին մէջ մի պէտք է նորէն անկել: Արմաստներու վրայ փութեան նշաններ երեւոյլու ըլլան, պէտք է զգուշութեամբ կտրել հանել, եւ կտրուած տեղեաց վրայ անխոյ փաշի ցանել, եւ աճանքերը կառարեալ չորնալէն ետքը նորէն անկել: Բազմայնեքն արմատները բաժնեկրով կ'ըլլայ, բայց ան ատենը միայն պէտք է բաժնել երբոր արմատը զորաւոր է, եւ դիւրաւ կը բաժնուի: Ընձանակի մէջ աճման ատենը խոնաւ պէտք է բռնել, բայց ծաղիկը ընձանալէն ետքը եւ ձմեռ ատեն պաղէն ազատ տեղ մը պահելու եւ չոր բռնելու է: Ղեղաճհիրիկն աղէկ մշակելու համար, աշտան վերջը գետնէն հանելէն ետքը ներքնատուներ (ճաղալան) աւազի մէջ թաղելու է, գարնան պատրաստուած աճուի մէջ անկելու եւ արմատին բոլորափքն աւազ ցանելու է:

ՄՈՂԱՐԳ ԵՐԱԺԻՅԵ

(Աերջ. տես թիւ 2)

Մեր երկու տղաքը տուն եկածնուն պէտ, մաքուր հազուած արկիկը ցաւագին եղանակաւ մը հարցուց. «Ի՞նչ, հայ չէք կերած», — «Անօթի չէիք մնիր», ըսաւ Ֆրիտէրիք: — «Ախորժակիդ կորսնցրնելուդ պատճառն ի՞նչ է», — «Ս. Յովհաննէս, որուն պատմութիւնը մեզի հայրս շատ անգամ պատմած է, մեզի պատգամաւոր մը խաւրեց», ըսաւ Ալլֆիանիկ: — «Վո՞յ, ուրեմն եղածը պատմէ, վարպետ Ալլֆիանիկ», ըսաւ հեղուկ եւ հասակն ու տեսքը անզը մարդ մը, որ նոյն վայրկեանի մէջ ներս մտաւ, եւ զոր երկու տղաք իբր հայր ողջունեցին: — «Երեւակայէ խոշոր եւ դեղեցիկ, ազուոր կերպարանքով, թագաւորանման մարդ մը որ մեր քովն եկաւ, եւ ըսաւ թէ՛ Ս. Յովհաննէսին պատգամաւորն է», — «Պատգամաւոր ըլլալ ի՞նչպէս ցուցուց, ըսաւ երաժշտապետը: — «Անի հիմայ պիտի տեսնենք, ինձի շատ խոտմունքներ ըրաւ, այսինքն քեզի համար թիկնոց, մօրս զգեստ մը, նսեւ քրոջս համար ալ ուրիշ բան մը: — Եւ ամենուս համար կէսօրուան աղէկ կերակուր», — Մողարգ պարտաւորեցաւ ակամայ իսկ իր սրբուհի պարզամտութեան վրայ ծիծաղել, ետքը «Աս ամէն բանի կը հաւատաս, որ՛գաս», ըսաւ: — «Ինչու չէ, Ս. Յովհաննէսին բարեկամն ըսելէն ետքը՝ ինչու պիտի հաւատամ. եւ խոտացածներն այոջստի ալ չեն, այլ մենք աս խեղճուկ ասն տեղ՝ պալատի մը մէջ պիտի բնակինք»: Աս խօսքն ըսելէն ետքը՝ պղտիկ Ալլֆիանիկը դրժկամակեղով մը չորս կողմն նայեցաւ: Խոսքը սրուն մէջն էին, թէ խոհանոց էր եւ թէ բնակարան: Մէկ կողմը կրակարանն էր, միւս կողմը դաշնամուրը, մէջ տեղը մութիկի փայտէ սեղան մը կար եւ բոլորափքը քանի մը կոշտ աթուռներ: — «Այո՛, հայր», պալատ մը եւ մեզի ծառայելու

համար ծառաներ: Բայց մայր ի՞նչ կ'ընես, պէտք չէ որ բան մ'եփես. մեզի արդէն պատրաստուած կէսօրուան կերակուր պիտի գայ», շարեւ մայր երկուքն ալ կը ծիծաղէին, երբ մի եւ նոյն վայրկեանի մէջ դուռը զարնուելու ձայն մը լսեցին:

Ղարան առջեւ գոյ կառք մը կը կենար, սրուն մէջէն խոհակեր մը եւ իրեն օգնականը, առաջին կարգի ծառի վերաբերեալ ամէն հարկաւոր եղածները գուրս կը հանէին: «Մենք ան մարդէն խաւրեցանք» որուն Աւարպետ Ալլֆիանիկ Մողարգն, անտառին բերանը հանդիպեցաւ», — Աս ըսելով սկսաւ իր օգնականին ներս բերած գանազան սկաւառակներով պատրաստուած կերակուրները, քանի մը շէշ գինիներն ու փառաւոր ծառի մը ամէն հարկաւոր եղածները սեղանին վրայ շարել: — «Այնքն ըսել ինձի, զձեզ խաւրոզ անձն ո՞վ է», հարցուց երաժշտապետ Մողարգը: — «Չեր բաղձանքը չե՛մ կրնար յագեցնել», ըսաւ մարդը յարգութեամբ: Երաժշտապետը զննքը կը ստիպէր. «Չեր տղան զիս խաւրոզին ո՞վ ըլլալը գիտէ», — «Գիտե՛մ, զիտե՛մ», գոչեց Ալլֆիանիկ. «Ֆրիտէրիքէն ալ գիտե՛. խաւրոզը Մեծն Յովհաննէսին բարեկամն ու պատգամաւորն է», — «Ատուռուց սիրոյն համար ըլլայ, աս գաղտնիքը մեկնէ ինձի», ըսաւ Մողարգ խոհակերին: «Տէր ի՞մ», պատասխանեց խոհակերը, «ձեզն ուրիշ բան մը չե՛մ կրնար ըսել, բայց եթէ ան թէ աս կերակուրն ստակը վճարուած է: Ախորժակաւ եւ ուրախութեամբ վայելեցէք: Եթէ աւելի բան մը գիտնալ կ'ուզէք, ձեր տղան դաշնամուրին առջին նստեցուցէք, եւ թոյլ տուէք որ յանկարծ բան մը զարնէ, ան ատեն նոյն անձը կ'երեւնայ: Ալ ինձի հարցում մ'ընէք, որովհետեւ չե՛մ կրնար պատասխան տալ», խոհակերն՝ կերակուրները պատրաստելէն ետքը քաշուեցաւ, եւ իր օգնականին հետ կառք մտաւ դնայ: Առջի անգամ ըսութիւնն աւրողը պղտիկ Ալլֆիանիկն էր, որ ըսաւ: «Տեսա՞ք, ես ձեզն չէի ըսած», — «Միտելի դաւակներ», ըսաւ երաժշտապետը, «սեղանի նստինք. ասոնք մեզի խաւրոզ օգնականը բարի բարեկամ մը պիտ'որ ըլլայ: Թէեւ խաւրոզին անունը մեզի ծանօթ չէ՛ բայց անոր կենացը խոնքը, եւ անոր յիշատակն յաւիտանս սրաւերնուս մէջ մնայ»: Մողարգին ընտանիքը մինչեւ հիմայ ասանկ կերակուր կերած չէր:

Աս ուրախութեան մէջ մերձաւոր վանքի մը զանգակատան ժամացոյցն երկու զարկաւ: Ալլֆիանիկ նստած աթուռէն ցաթիկեց: «Ո՛ր կ'երթաս» հարցուց մայրը. — «Դղանակ մը կ'ուզե՛մ շինել որ մեզի կէսօրուան ծառ խաւրոզ տէրն երեւնայ», Ետքը աթուռ մ'առաւ ու դաշնամուրին առջեւը գնելով՝ վրան ծնկան վրայ եկաւ, ու ըովհետեւ գետ շատ պղտիկ ըլլալով՝ թեւերը դաշնամուրին ասամանցը (Touches) չէին կրնար հասնիլ: Ի սկզբան զօրաւոր եւ մեծ ճշգրութեամբ երաժշտական ասն դուրը (Scala) ըրաւ, որ այսպիսի տկար եւ պղտիկ տղա մը համար արտաքոյ կարգի բան էր, ետքը ներքաշնակութեանց անցաւ. ասոր վրայ գեղեցիկ կար մը շինեց, որ այնպէս գեղեցիկ եւ այնպէս յախշատիւն էր՝ որ երաժշտապետն ու իր կինը սպաշեցան մնային: Տղան ինք զինք բոլորովն իր տղայական երեւակայութեան թող տալով, մատուրները դաշնամուրին ասամանցը վրայ այնպէս կը թռչէին՝ իբր թէ՛ վարպետի ձեռք ըլլար: Ծեր Մողարգն ուրախութեան արյունք կը թափէր: Ամէնքն ալ կերակուրն եւ խոտացուած այցելութիւնը մուսցած էին:

— «Եկներ, հոս եկներ որ զքեզ գրկեմ՝ պզտիկ վարպետ», գոչեց մեծ Մողարդն. «Աստուծոյ օգնութեամբ աստեօք երեւելի դաշնամուր զարնող, անուանի երաժշտապետ եւ երեւելի մարդ պիտի ըլլաս: Բայց ո՞վ քեզի ձեռք պիտի բռնէ, եւ ո՞վ զքեզ աս իմ աղքատութեանս գրէն դուրս պիտի հանէ: Ո՞վ քեզի պաշտպան պիտի ըլլայ»: — «Ե՛ս ես», գոչեց գրուն ձայն մը: Վալֆիանի անմիջապէս դէպ ի օտարականը վագեց եւ ձեռքը պագաւ: «Ահա», կը գոչէ «Վ. Յովհաննէսին բարեկամը, տեսէք»: Երաժշտապետը հազիւ թէ աչքը վերցուց եւ օտարականին նայեցաւ՝ յանկարծ աթոռէն ցաթիկեց եւ խորունկ յարգութեամբ մը ծռելով, ըսաւ.


«Մեծափառ կայսր Աւստրիայ»:



Քանի մ'օրէն Մողարդ տիկինը կ'արտասուէր, որովհետեւ իր երկամն ու որդոյն ճամբորդութեան պատրաստութիւն կ'ընէր. «Հիմայ», կ'ըսէր խեղճ մայրը հեծկոտալով, «մեք Մարիամ Թերեզիա Աւստրիայի կայսրուհւոյն պալատը կ'երթանք, իր մեծափառութեան Փրանսիական Ա.ին հրաւիրելովը: Վեց տարւան հասակի մէջ լի աշխատութեամբ կեանք մը սկսելու»: — «Բայց ես», սիրելի մայր, քեզի համար պիտի աշխատիմ, եւ աս աշխատութիւնս ինծի լի զուարճութեամբ աշխատութիւնս մըն է», պատասխանեց Վալֆիանի մօրը պարանոցն կնիալով: Ժամ մը ետքը երաժշտապետը Բրազիլէն Վիեննա երթալու ճամբուն վրան էր: Հոն հասածնուն պէս արքունեաց պիտ'որ իմացնէին, եւ երկրորդ օրը կայսրը զերեւը պիտ'որ ընդունէր: Մի եւ նոյն օրուան համար, արքունեաց բոլոր երեւելի տեսար եւ տիկնայք, ներգանակութեան (concert) մը հրաւիրեալ էին, որուն մէջ աս զարմանալի տղան իր սաղանդը պիտի ցուցնէր: Երկրորդ օրը ծեր Մողարդն իր բոլոր բարեկամներուն եւ ճանչուորններուն այցելութիւն մ'ըրաւ. տուն դարձած տուն տեսաւ որ տղան սենեկի մը մէջ կը ցաթուկրատէր: — «Վալֆիանի, աշխատեցայ», կ'ըսէր տղան. «Հիմայ պէտք է որ հանգչեմ»: — «Չարմանալի հանգիստ», պատասխանեց հայրը ծիծաղելով: Իրիկունը Վալֆիանի հօրը հետ պալատ պիտի երթար: Երաժշտապետը սեւ թիկնոց, սեւ սրնապլեստ հագաւ, իսկ տղան կատարեալ արքունեաց զրեատ, այրիքն կապոյտ գունով փոքր թիկնոց, եւ նոյն նիւթէն վերարիւս, կարմիր սրնազրեատ, ճերմակ զանկապաններ եւ կոծակներով հոլաթափներ: Արքունեաց արարողապետ մը զասոնք երաժշտութեան սրահը տարաւ որ դեռ մարդ եկած չէր: Մողարդին առջի տեսածը շքեղ դաշնամուր մըն էր, եւ պզտիկ Մողարդն անմիջապէս դնաց անոր առջին նստեցաւ. հայրը սրահին վերնասնունուն մեկուն տարուեցաւ: Ան գեղեցիկ լուսաւորեալ մեծ սրահին մէջ Մողարդ առանձինն դաշնամուրին առջեւ նստած էր, իր մատուրները դաշնամուրին ատամանց վրայ զարմանալի արագութեամբ մը վեր վար կը թռչէին: Մողարդ քովէն տղա մը ձայն լսեց, «Ո՛հ ինչ գեղեցիկ կը զարնես», կ'ըսէր. «պզտիկ Մողարդն գունեա», Վալֆիանի գաւառալով շուրջ եօթը տարւան պզտիկ աղջիկ մը տեսաւ, որ հարուստ զգեստներ հագած էր: «Այո՛, օրիորդ», պատասխանեց Մողարդ: «Սառնիկ գեղեցիկ զարնելը քեզի ո՞վ սորվեցուց», հարցուց պզտիկ

աղջիկը: — «Հայրս», — «Ասի սորվելը աշխատեցուցիչ եւ ձանձրացուցիչ չէ՞ մի», — «Ի սկզբան ինծի ալ քիչ մը աշխատեցուցիչ էր: Ետքը աղօթեցի, եւ Ս. Յովհաննէս Ներմուզին աղաչեցի որ ինծի օգնական ըլլայ, եւ աս բանս ինծի շատ օգնեց»: — «Ո՞վ է աս Ներմուզի», — «Բնհմիայի պաշտպանը», — «Ինչո՞ւ համար է որ Ներմուզի սուրբ է», — «Որովհետեւ իր արձանը Բրազիլիէ կամրջին վրայ գրուած է, ինչու որ . . .»: Տղան պատմութիւնը պիտի պատմէր, բայց ներս մտնող երեւելի տիկնանց եւ արանց մետաքսեայ եւ արլաղեայ եւ ծաղկեայ զգեստուց խշտոցը՝ խօսքն ընդհատեց, եւ սրահը որ քանի մը վայրկեան յառաջ բարձրովն պարապ էր երեւելի մարդկանց եւ կանանց բազմութեամբ լեցուեցաւ:

Տղան կարմնալով եւ աճնալով ոնք ելաւ: «Չիս չէ՞ս յիշեր», հարցուց մէկը իրեն մօտեցալով: — «Գուրք կայսրն էք», կ'ըսէր Մողարդ անոր երեսը նայելով: — «Ասի ալ Մարիամ Թերեզիա կայսրուհին է», ըսաւ Փրանսիական Ա. զանի մեծաշուք տիկնայ մը տանելով, որ քուռառուն եւ հինգ տարեկան կ'երեւար: Մարիամ Թերեզիա զինքը շատ սիրով ընդունեցաւ: Ետքը պզտիկ Մողարդ դաշնամուրին գլուխն անցաւ, եւ իր հանդիսատեսաց եւ ի մասնաւորի քովը եղող աղջկան ծիծաղելով կը զարնէր: Իր ըրած բոլոր կտորին ատենը բոլոր արքունականը անանկ մտիկ կ'ընէին՝ որ ոչ մը աչքն ու ականջը անոր վրայէն կը դարձնէր, եւ բոլոր սրահը տղուն զարմանալի սաղանդին վրայ ապշած մնացած էր: «Վալֆիանի իր աս սարքերն մէջ անանկ վարժ է որ զոյ աչքը կրնայ զարնել», կ'ըսէր հայրը: — «Գոցեցէք դաշնամուրը», ըսաւ Վալֆիանի, «եւ կը տեսնէք»: Գաշնամուրը լաթով մը ծածկեցին, եւ Մողարդ մեծ ճշգրտութեամբ առանց սխալելու կը զարնէր: Երբ սկսածը ընդհանրելով դադարեցաւ եւ քրքրախնքը ճակատէն վար կը վազէր՝ կայսրուհին զանի կանչեց: Վալֆիանի աթոռէն ցաթիկեց, եւ քալած ատենը կամ յոգնութենէն եւ կամ յիկուած եւ փայլեցուցած տախտակներու վրայ քալելու անվարժութենէն սահեցաւ դետինն ինկաւ: Պզտիկ աղջիկն աղաղակ մը փրցուց, եւ վրան վագելով զանի կանգնելու օգնեց, եւ «Արգեօք զքեզ ցաւցուցիր», կը հարցնէր: Վալֆիանի անոր ցուցցած արապոյ կարգի սիրոյն վրայ զարմանալով հարցուց թէ ինչ ո՞վ է: — «Ես Մարիա Անթուանէթ, Աւստրիայի արքեպիսկոպոս էմ»: Մողարդ աս լսելով անոր շնորհակալ եղաւ: Ետքը կայսրուհին զանի իր գտտերը քով իր զօտեցուցիչ առաւ: — Մողարդ Վիեննայի հասարակութեան գրուատիքն ընդունեցաւ եւ մինչեւ երկինք բարձրացաւ: Ութը տարւան Աերապլի արքունեաց մէջ երեւցաւ, եւ իր արհեստին քանը ելաւ, երբ մի եւ նոյն ատեն Մարիամ Անթուանէթ մի եւ նոյն արքունեաց մէջ իր թագուհի թագաւորական գահը բարձրացաւ:



ԲՈՎԱՆԳԱՎՈՐՈՒՄ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐԱՆՑՍՈՒՄ

Քերականութեան վրայ:

Քերականութեան կը սորվեցնէ՞ ուղիղ ու լեզուին օգնին համաձայն եղանակաւ մը մեր մտածութիւնները կամ բերնով եւ կամ գրով բացատրել: Խօսող յառաջադրութեանց մէկ յարակից կայն է, որով ինչ եւ իցէ աւարկայի մը վրայ ունեցած տեսութիւնն կը յայտնէր:

Յարտադրութեանը բառերուն իրարու հետ կապակցութիւնն է, որոնք ամբողջ իմաստ մը կը յայտնեն կամ կը բացատրեն:

Մասնաւոր բանի կամ խօսքի մասեր ըսելով կ'իմացուի հասարակօրէն բառերուն այլեւայլ տեսակները, որոնցմէ որ խօսքը կը կազմուի կամ կը շինուի: Աս խօսքի մասերը ինը հատ են. 1, Յօդ. 2, Գոյական. 3, Ածական. 4, Թուական անուն. 5, Գերանուն. 6, Իսայ. 7, Մակբայ. 8, Շաղկապ. 9, Միջարկութիւն:

Աճ ըսելով կ'իմացուի իր մտածութիւնները բացատրելու կերպը կամ եղանակը: Աճը խօսուած կամ ճառուած առարկային կամ նիւթին համաձայն պէտք է ըլլալ:

Կենդանի լեզուաց մէջ խօսելու մէջ կրթութիւնը ամենէն գերազանց ուսուցիչն է: Իսկ Մեռեալ լեզուներուն կանոնները իւրաքանչիւր քերականութեանց մէջ նշանակուած են:

Իւրաքանչիւր որ իր գլխաւոր փայլը մարտնի լեզուն հիմնական ուսմանը պէտք է ծախել. առանց իր լեզուն կանոնաց ուղիղ ծանօթութեանը, մարդս ոչ իր մտածութիւնները կրնայ ըստ պատշաճի ուրիշին հաղորդել, եւ ոչ ալ ուրիշներունը կրնայ հասկնալ:

Գրելն ու խօսիլը երկու իրարմէ զատ բաներ են: Գրելու ատեն ուղղագրութեան եւ ուղիղ կերպով խօսելու միտ գնելու է: Իսկ խօսելու ատեն ուղիղ արտաբերութեան, սեպհական բարբառութեան ու շեշտման մտադիր պէտք է ըլլալ:

Գրի վրայ:

Գիրն ուրիշ բան չէ բայց եթէ գրչով գրերուն ձեւը հանել:

Գրուոր լեզուն հեղինակ ըլլողը յայտնի չէ: Յունաց աւանդութիւնը նոյնին հեղինակութիւնը կարծես, Փիւնիկեցւոց թագաւորին կու տայ, որն որ աղփարեաքը Փիւնիկէէն Յունաստան բերաւ 1519ին Քրիստոսէն յառաջ:

Երբ որ Ամբիկացիք առաջին գիրը կամ գրուածը տեսան կարծեցին որ թուղթը կը խօսի: Հնդկի մ'իր արտօնը հրամանաւր ուրիշին կողմ մը թուղթ տանելու եղաւ հետը նամակ կով մը: Ճամբան բաղձանքն եկաւ թուղթերուն համը նայելու. մնացածները նամակով մէկտեղ օտարականին տարաւ տուան: Երբ որ օտարականն անոր սկսաւ հարցումներ ընել ուղեքը ուտելուն համար, Հնդկը կարծելով որ թուղթը զինքը մտոներ է, սկսաւ զանիկայ խաբէրայ ու սուտ վկայ անուանել: Միտքը դրաւ որ ուրիշ անգամ խաբէութիւն մ'ընէ: Աստի նորէն թուղթէն շատ մը կերաւ, բայց կերած ատենը նամակը քարի մը տակ դրաւ որ իր յանցանքը չտեսնէ: Բայց երբ որ նամակը տալէն ետքը դարձեալ նոյն հարցումները եղան, ան ատեն իր յանցանքը խտտովանեցաւ եւ անկէ ետքը գրուած թուղթէն սկսաւ մեծապէս վախնալ, զանիկա մտք կարծելով:

Գրելու արուեստին օգտակարութիւնը շատ յայտնի է: Ինքն է վաճառականութեան հոգին, անցած ժամանակին հայելին, ապագային կանոնն ու մեր մտածութեանց պատգամաւորը: Գիտութիւնը ու արուեստները առանց գրի չէին կրնար մնալ, եւ չկայ մարդկային կենաց վիճակ մը որուն մէջ աս գրելու արուեստը հարկաւոր չըլլայ:

Գրել սորվելու ամենէն յարմար հասակը ութէն մինչեւ իններորդ տարին է. որովհետեւ աս հասակին մէջ բաւական զօրութիւն ու գիւրաթեքութիւն կ'ունենցուի գրիչը շիտակ ու հաստատուն գործածելու:

Թէ Էրեայք ու թէ արեւելեան աղքատ մեծ մասը աջէն գէպ ի ձախ կը գրեն: Միւտացիք վերէն գէպ ի վար, իսկ մնացած աղքերը ձախէն գէպ ի աջ կը գրեն:

Ուղղագրութեան վրայ:

Ուղղագրութեանը կը սորվեցնէ ամէն բառերն ու շիղ ու սեպհական գրելով գրել: Ուղղագրութեան համար վարպետ պէտք է աւետու միայն վկայեալ ու անուանի հեղինակները. իսկ ժամանակիս քանի մը հեղինակաց անհամար նորոգութիւնները յարգ մը չունին:

Ուղղագրութիւնը ամենէն աղէկ կը սորվուի փութով ու շատ դասական հեղինակներ կարգաւորով, ստեպ գրելով, եւ

գիտարարաբար տարակուսական բաները աղէկ բարգիւրի մը մէջ փնտռելով:

Ուղիղ գրելու համար պէտք է մտադիր ըլլալ նաեւ ուղիղ արտաբերութեան, ստուգաբանութեան կամ բառերուն ծագման ու միաձայնութեան:

Ուղղագրութիւն գիտնալը ամէն կրթեալ մարդու անհրաժեշտ հարկաւոր բան է: Սխալ գրելը, գիտութեան մէջ նուազ կրթեալ ըլլալու նշան է, եւ շատ հեղ տգիտութեան հետ հաւասար:

Կերպարանութեանը կը սորվեցնէ, կետագրութեան նշաններն ուղիղ գործածել, որոնցմով խօսքի մը լինանալը կամ կարելը կը նշանակենք. եւ աս նշանները կը ցուցնեն նաեւ թէ կարգաւոր ատեն ուր պէտք ենք հանդիչ:

Աս կետագրութեան նշաններն են, ստորակէտ (.), կէտ ստորակէտ (.), վերջակէտ կամ կէտ (.), հարցական նշան (?), զարմացական կէտ (!), երկու կէտ կամ վերջակէտ (:), կրկնակէտ կամ անջատիչ (.), փակագիծ ():

Ուղիղ արտաբերութիւնը կը կայանայ բերանը չափաւոր ու պտտած բանալու ու լեզուն յատակութեան վրայ: Պէտք է բառերը յատակ արտաբերել ու վանկերը արշափ կարելի է քելչ կրել:

Ազգու եղանակաւ խօսելու համար, պէտք է նիւթին համաձայն երբեմն կամաց ու երբեմն ալ շուտ խօսիլ, երբեմն ձայնին աստիճանը բարձրացնել երբեմն ալ ցածրցնել ու խօսքին այլեւայլ կըրցը պատշաճ գոյները տալ:

Նաեւ շեշտը, որ երբեմն աս կամ ան վանկին, աս կամ ան բառին վրայ կը դրուի, խօսքին տպաւորութեան մեծ ազդեցութիւն կու տայ:

Արձակի վրայ:

Արձակ ըսելով կ'իմացուի հասարակ, ընթացիկ գրաւոր լեզուն, որն որ ամենեւին յանգով կամ սոսանաւորի չափերով սեղմուած չէ:

Արձակը կը գործածուի գիտութեանց, պատմութեանց, վաճառականական գործողութեանց, ընդհանրապէս նամակներու, քարոզներու ու դատերու մէջ:

Աճը ճառուած կամ գրուած նիւթերուն համեմատ կ'ըլլայ: Ուստի եւ արքունեաց ոճ, պատմական ոճ, նամակի ոճ, ուսուցանելու ոճ եւ այլն կայ:

Նամակի ոճն աւելի ճշդութիւն մ'ունի, ուստի եւ վաճառականական ճամակ մը՝ բարեկամի մը գրուած նամակին պէս պէտք չէ ըլլալ: Աւելին մէջ իսկ մը արուեստական բացատրութիւններ կը գտնուին, որոնք վաճառականաց մէջ կը գործածուին, ուր որ անոր հակառակ երկրորդին մէջ վստահական դարձուածներ, փափուկ բացատրութիւններ կը գործածուին, ու ամէն բանի վրայ երկայնաբանութեամբ կրնայ գրուիլ, քան թէ վաճառականական նամակի մը մէջ, որ խիստ կարծ ու համառօտ պէտք է ըլլալ: Արդւոյ մը իր մօրը գրած նամակը պէտք է մեծարանօք, սիրով ու հնազանդութեամբ եւ այլն լլուած ըլլալ:

Բանաստեղծութեան վրայ:

Բանաստեղծութիւնը կամ բանաստեղծական արուեստը կը սորվեցնէ բարձր, գեղեցիկ ու հանճարեղ խորհուրդները որոշեալ սոսանաւորի չափով մը եւ կամ յանգերով յայտնել հոգւոյ ու սրտի վրայ աւելի եւս զօրաւոր աղքեցութիւն ընելու համար:

Բանաստեղծական արուեստին հարկաւոր է երեւակայութիւն ու զիւտ եւ տաղաչափութեան մէջ հաստատութիւն. վրան զի բաւական չէ սոսանաւորով կամ յանգով քան մը գրել, հապա պէտք է նաեւ գեղեցիկ պատկերներ ու աղբու, զօրաւոր բացատրութիւններ գործածել, արձակ գրուածէ մ'աւելի:

Գիտար ընթութեան պարզեւ մըն է. ինչպէս Ովրատիոս կ'ըսէ*, բայց ի վերայ այս ամենայնի՝ հին ու նոր ժամանակուան դասական բանաստեղծները մտադրութեամբ ու յաճախ կարգաւորով կ'ընդարձակուի ու կը լլուսաւորուի. բանաստեղծ-

* Poetae nascuntur.

ներուն գրուածներուն մէջ գեղեցիկ խորհուրդներ, պատկերներ ու գարձուածներ առատութեամբ կը գտնուին:

Առաջիններէն զանկերուն շարքին կանոնները գիտնալ կը սորվեցնէ: Կոչնակէ շարունակ աղէկ բանաստեղծներ կարգալը, ինչպէս նաեւ անձամբ բանաստեղծական արուեստը փորձելը շատ կ'օգնէ դիւրաւ տաղաչափութիւն շինելու:

Ամէն լեղու յանգի միտ չէ դրած. ինչպէս Լատին ու Յոյն բանաստեղծները առանց յանգի բանաստեղծութիւն կը շինէին, եւ ան ալ միայն որոշեալ շարքով մը: Գերմաներէն լեզուի մէջ երկուքն ալ կրնան գործածուիլ:

Բանաստեղծութիւնը զանազան տեսակներ ունի: Քնարական (Lyrique) որուն մասերն են Գեղծն, Հնչեակ, Երգք եւ այլն: Բանաստեղծութիւն (Dramatique) որուն տակ կ'երթան Ողբերգութիւն, ու Կատակերգութիւն, Վիպական, որուն կը վերաբերի դիւցազնական վիպասանութիւնը եւ այլն:

Բանաստեղծութեան գրեթէ ամէն մէկ տեսակը զատ զատ չափեր կը պահանջէ, որոնց վրայ դասազրոյց մէջ ի մասնաւորի կը խօսուի:

ՄԱՆՐԱՍԻՆՈՐՔ ԵՒ ԶՈՒՍՐԺԱՆԻՔ

Բժժականի (հանգի) մը զօրութիւնը:

Երբ Երեզոսի եղբորը շինուած Շէխի մը գերեզմանին առջեւէն կ'անցնէի, կը պատմէ ճամբորդ մը, հոն մտ տեղերը տեսայ որ աղքատ զգեստներով, բայց ստահակ երեսով Արաբացի մը նստած էր: Ասի իզմէ պարզեւ մը կամ քիչ մը ծխախոտ ուզեց, եւ փոխարէն ի օրհնութեամբ բժժանք մը (Երբեք փոքրէք) խոտացաւ, զոր թէ որ գլխարկին վրան անցնելու ըլլայ ինձի մեծ բախտ պիտի բերէր: Այսպիսի առաջարկութիւն մը ով կրնար մերժել: Արաբացին գոտիէն պղծեւ երկայն կողմանը (տիպ) մը խնայեց, մէջէն եղեգնազրկն առաւ, ձեռքս Կեղտոսի ջրոյն մէջ թաթխել տուաւ, ետքը քով նստելով, անուս, մտքս անուշը, վիճակս ու հասակս հարցուց, եւ կտոր մը ճերմակ թուղթ կը ինդրէր: Քովս Գաղղիացուց ազգային պահպանաց երաժշտացն այլանդակ պատկեր (Caricature) մը կար, եւ նոյնը ձեռքը տուի. անոր լուսանցքին վրայ Գապիլեբէն նշաններ, գրեր եւ բաւեր գրեց եւ առջեւս կարդաց, բայց ես իմ անուանուց զատ բան մը չհասկցայ: Խոտացուած ստակն ու ծխախոտ առնելէն ետքը նոյնպիսի բժժանք մը ֆելլաճի մը համար գրելու սկսաւ, որ նոյն միջոցին մէջ մեր քովերը նրստած էր: Հազու թէ հարիւր քայլ հեռացած էի՝ բժժանքին զօրութիւնն ըստ ամենայն լիութեան ու տարածութեան իմացայ: Գաշտին վրայ կապոյտ եւ գեղեցիկ թուշուն մը կը ցաթկըտէր, եւ դեռ նոր շինուած պատի մը վրայ կենալով, ուր դիմացս ձեր ու տղայ գործաւորներ կային, հրացանս ուղղեցի եւ թուշունը զարնել կ'ուզէի, մէյ մ'ալ ոտքիս տակը շինուած պարտ փլաւ, եւ ալ գետինը թաւալեցայ: Թուշունը փախաւ, հրացանս դէպ ի գործաւորաց ուղղութեամբ պարպուեցաւ, եւ մէջի կապարներն անոնցմէ քանի մը քայլ յառաջ դետինը մտուեցան. աս պարագայի մէջ իմ չուզելով ալ անոնցմէ քանի մը հատը մեծ դիւրութեամբ կրնայի վերաւորել կամ նոյն իսկ սպաննել...:

Աղէկ դիւտ մը:

Պզտիկ քաղքի մը մէջ, վաճառական մը, որ շատ յաճախորդներ ունէր, օր մը արտաքոյ կարգի բազմութիւն խանութը լեցուած եւ աղէկ առուտուր ըրած ատենը՝ մէկու մը ձիւթ թամբ կը ծախէ, բայց իր հաշուեգրքին մէջ անցնելու կը մոռնայ: Երկրորդ օրը ձիւթ թամբ ծախած ըլլալը կը յիշէր, բայց գնողին անունը միտքը չէր իզար: Իր բոլոր յաճախորդաց անուններն աշխարհին կարգալ կու տայ. բայց վախճանին չի հասնիր: Վերջպէս մտածելէն յոգնելով տղուն կ'ըսէ: «Յաւկոբ, թամբին հաշիւը մեր յաճախորդաց ամենուն հաշուին մէջն ալ գրէ: Ասով բուն գնողը կը գտնուի»: Տղան վարպետին հրամայածը կը կատարէ: Վճարմանց ժամանակն եկած ատեն,

1 Ode, 2 Sonnet, 3 Chanson, 4 Tragédie, 5. Comédie.

ամէն յաճախորդաց հաշիւը պատրաստուեցաւ եւ աներին խառուեցաւ: Աս թամբի հաշիւն միտ դնողները բողբոջեցին, եւ վաճառականը սխալմունքը պատճառելով եւ թողութիւն իրն դրելով նոյն մէջէն աւերեց: Հաշիւներուն ստակն ընդունելէն ետքը, վաճառականը «Ուրեմն, Յակոբ», ըսաւ տղուն, «քանի՞ հոգի թամբի ստակն վճարեցին», — «Երեսունումէկ հոգի», պառտականաց տղան: — «Ճշմարիտ գնողը գտնելու համար ըրած աշխատութեանցս համեմատ, ըսաւ վաճառականը, «շատ չէ»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՅՈՒՆՈՒԱՐԻ

Իւրոպայի լրագրիներ կարգացողներն անշուշտ գարունէն յառաջ երեւելի եւրոպական պատերազմի մը կը սպասէին, ամէն մարդ աչքը տնկած սեւեռեալ Իւրոպայի դահլիճներէն հլած եւ ելելու լրերուն կը սպասէր, լրագրիներն ալ աս ամէն հասնելու փոթորիկներու քիչ վախ չէին տար: Բայց պատերազմի մութ ամպերը ցրուեցան, եւ խաղաղութեան հաստատուն մնալուն վստահութիւնը՝ կրթեալ քաղաքացիներուն որտեքն հանդարտեցուց: Բայց եթէ աս բանը լինելունցնէր Փարիզի դեսպանական գործողութիւնները կամ միջամտութիւնները կը համարիրք նէ կը սխալիրք՝ պէտք էրք աւելի ան ըսել թէ աղբաց Տաստատուն կամքն էր խաղաղութեան կողմը դիրքը որոշողը: Ստոյգ է աս ազգաց մէջէն խաղաղութեան պէտք էրք գուրս հանել, որոնք իրենց սեպհական շահասիրութեանը գրգռեալ էին, եւ Տրովադայի դիւցազանց պէտ՝ ամէն կողմ՝ սպառնալ կ'ուզէին, Աւստրիան խաղաղայէն կը վերտէին, Գերմանական զօրութեանց դէմ՝ պատերազմ կը հրատարակէին, եւ Անգղիացիներն, ի դիպուածի որ ասոնք ալ իրենց դէմ վէճք առնուին՝ զամէնքն ալ ծովու մէջ թափել եւ ձուկերու կերակրոյ պաշար պատրաստել կ'երազէին:

Բայց Նաբոլէոն կայսեր եւ Գալուսի կոմսին կամքը ոչ Անգղիացուց եւ ոչ ալ Գերմանացուց բաւական պատճառ կը սեպուէր՝ սուրբներու եւ թնդանթոց որոտմամբն եւրոպական յարաբերութեանց եւ աշխարհագրական տախտակաց տեսութեան մէջ փոփոխութիւն մ'ընելու համար: Անգղիացի լրագրիները՝ Գաղղիացուց պաշտօնական լրագրոց եւ նոր Պոնաբարդեանց պատերազմական քաղաքականութեան ամէն եւ զանակաւ դէմ կը զինէին: Մի եւ նոյն եղանակաւ նաեւ Գերմանիայի մէջ ալ Գաղղիական եւ Իտալական շարժապիտութիւններուն ակամջ կախող չկար, եւ Աւստրիայի՝ Գաղղիայի եւ Իտալիայի նկատմամբ ունեցած դիրքը մինչեւ աս վայրկեանս կրնանք ըսել որ չունէր ան հաստատութիւնը զոր հիմայ ունի: Աւստրիայի ամենափոքր իրաւանցը դպիւր՝ Գերմանիայի 70 — 75 միլիոն ժողովուրդը ոտք հանել ըսել էր, սրովհետեւ Գերմանիա հիմայ ամէն ատենէն աւելի իր կողմին կողմն է:

Սարտենիայի թագաւորին գահաստութիւնը՝ որուն մէջ իրենինները կը յորդորէր Խէլ պատահելու ատեն զիրենք ցուցնելու, իր ըրած զօրահանդէսն ու պաշտօնակալաց խօսած հրահրէք՝ ճառը՝ ուրիշ տէրութեանց ակամջը ջուրի ձայն եւ կաւ: Անգղիայի Գալուսի լրագրիը սահմանադրական Սարտենիային իր համակրութիւնը ցրտունելէն ետքը՝ իրեն բարեկամաբար կը գոչէ որ իր իբր երկրորդ կարգի տէրութիւն ունեցած չափաւոր վիճակը ճանչնայ եւ ինք զինքը խաբելով շատ չբարձրացնէ:

Բայց ի վերայ այս ամենայնի Սարտենիայի մէջ պատերազմի պատրաստութիւններն յառաջ կ'երթան: Զօրաց գնդերուն թիւը կը լրացուի, եւ սահմաններու վրայ կը շարուի: Մածձինեանք Գալուսիին եւ անոր հաւանքները ետեւը պահուած անթի կը սպասեն:

Աւստրիան ալ իրեն կողմանէ իր իտալական սահմաններուն վրայ արդէն 150.000 զօրք պատրաստած է:

Հրահրէքն եկած լրերն առ հասարակ գոհացուցիչ են: Ապտամբաց գունդը քիչ ատենուան մէջ պիտի լուծուի:

Մերձեայ խաղաղութիւններն ալ հանդարտելու վրայ են: Բարձրագոյն Գուստ Գ'իւր իշխանին ընտրութիւնն ընդունեցաւ:



ԵՐԻՐԱՊԵՏ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 4.

1859

Բ. Հ Ա Տ Ո Ր



ԳՈՆՐԱՏ ԿԵՍՈՐԸ

Է.
Դայեալք:

Րոպէտեւ Ռոպէրթ չէ թէ միայն ցորեկներն այլ նաեւ գիշերներն ալ իր խուզարկութիւնն յառաջ կը տանէր ասանկով երկու օր եւ գրեթէ երկու գիշեր, անտառաց եւ ձորերու մէջ պտղտեցաւ. բայց յանկարծ միտքն ինկաւ թէ կոմսը տղան յափշտակողները կրնայ գտած եւ զանի ձեռքերնէն հանած եւ նորէն հիւզ դարձած ըլլայ:

Աշրիտասարգն ետ դարձաւ. բայց հիւզն ու նոյն կողմերն ամայի գտաւ, մարդ չէր տեսնուեր, Խոտոի մէջ փակուած մնացած ընջուղն անթուփեցնէ կը բառաչէր: Խեղճը արտմութեամբ զանասունը կերակրեց. ինքն ալ քիչ մը բան կերաւ զօրացաւ որպէս զի նուրէն երթայ եւ իր պղտիկ սիրականը փնտռէ: Բայց խեղճ ընջուղն, որուն անուշ կաթն ամէն օր կը վայելէր արջերու եւ վայրի անասնոց թող տալ երթալն իրեն սրտին ցաւ էր, անոր համար կոմսին սուրն հետն առնելէն ետքը ձեռքը հացի կտոր մ'առաւ, անասնոյն կապը քակեց, եւ հացն անոր ցրցունելով ետեւէն դալու կը հրաւիրէր, անասունն որ ամէն օր անոր ձեռքէն կերակուր ընդունելով անոր շատ վարժած էր, Ռոպէրթին հրաւերն ընդունելով ետեւէն կ'երթար. իր ձագն ալ մօրմէն չբաժնուեցաւ:

Ռոպէրթին երբեմն սրտանց երբեմն բերնով, տղան գտնելու համար ըրած աղօթիցը լսելի ըլլալն ալ, ինք աս անասնոյն ըրած գթութեանը պարտական է: Ռոպէտեւ ամէն գացած տեղը դունները կը զարներ մեծ ու պղտիկ զամէնքը կը կանչէր որ աս իբր ընտանի անասուն կրթուած ընջուղները տեսնեն: Այս պիսի շրջանի մէջ երիտասարդը իր մեծ զարմացմամբ

գտաւ ան տեղն ուր յափշտակուած անտառի եղբայրը բարձրաստիճան մեկու մը պաշտպանութեան տակ կը գտնուէր: Աս մարդը էլ մննտ էկիսհայմ դուքսն էր, որ իր ծառայիցն ըրած գիւտը մեծ ուրախութեամբ ընդունած եւ ռոպէտեւ իր ամուսնոյն հիւանդութեանը պատճառաւ յոյսը կտրած էր, զաս իր քովն առած եւ իրեն ժառանգ որոշած էր:

Աս ազնուական ասպետը Ռոպէրթին վարմանը հաւնեցաւ, ան ատեն հաւատարիմ երիտասարդը շէլմիտին մարդասիրութենէն քաջալերուելով առաջարկեց անոր թէ զինքն իր որսորդաց մէջ կ'ուզէ ընդունիլ. եւ կ'ապահովացուցանէր զինքն որ չէ թէ միայն աղեղ գործածել աղէկ գիտէ, այլ նաեւ սուր ու նիզակ գործածելու մէջ ալ քաջ է: Տանտէրը աս առաջարկութեան ինք զինքը պատրաստ ցուցուց եւ ընդունեցաւ:

Ինչ ուրախութիւն եւ որպիսի խնտում: Ռոպէրթ առանձին մնացածին պէս ծուր գրաւ եւ Աստուծոյ իրեն ըրած շնորհացը սրտանց շնորհակալ եղաւ: Հիմայ ալ զչենրիկոս գտած էր, եւ ան ալ իրեն մեծ ուրախութիւն մըն էր որ անոր քովը պիտի կենար, եւ կարող պիտի ըլլար զանի գրկել, գգուել ու համբուրել:

Ռոպէրթին իր նոր տիրոջը քովն առաջին ծառայութիւնն, անոր մէկ գործքին համար Ասիէն ձիաւարելն եղաւ, որով իր մեծ բաղձանքին կէտը կատարուեցաւ, որուն յաջողութիւնը եւ ոչ մտքէն կրնար անցնել: Այսինքն Ռոպէրթ խաւրուած տեղէն տուն դարձած եւ Մարիէնաւ վանքին առջեւէն անցած ատենը հոն եղած քոյրերէն մէկն Ռոպէրթին մտաբուրութիւնը վրան ձգեց: Օգն արտաքոյ կարգի պաղ, եւ ձիւնը ոտնաչափ մը գետնէն վեր բարձրացած էր: Մարգիկն ու անասունները ցրտէն պատրու պարուելու համար տպաստանարան կը փնտռէին. բայց աս քոյրը կարծես թէ խտաշունչ հովը բանի տեղ չէր գնէր, թէեւ մեռելի պէս գունատեալ էր, բայց տեղէն չէր շարժեր: Սեւեռեալ աչօք որչափ որ կ'երեւար, անշարժ մեկու մը կը նայէր, իսկ ձիւնադաշտին վրայէն փչած դառնաշունչ հովն իր զգեստներն ու երկայն մաղերը կը ծփացնէր: Ռոպէրթին հետաքրքրութիւնը զինքը դէպ ի հոն մղեց, քննող աչօք

եւ մտադրութեամբ նայեցաւ, մէյ մ'ալ յանկարծ գոչեց «Կերպէրկա, Կերպէրկա»:

Քայրն իր դրից մէջ անփոփոխ մնաց, կ'երեւար որ ականջները իրմէ դուրս բաներու գոցուած էին. եւ աչացը տեսութիւնն իրմէ կողոպտուած:

Ոոպէրթ կեցած իր տիկնոջը, ցրտէն դողացող գունատեալ երեսը կը նայէր, եւ կը մտածէր որ Հենրիկոսին կենդանի ըլլալուն լուրը կրնայ տիկնոջը զօրացուցիչ դեղ մ'ըլլալ, աս կը մտածէր բայց խշրտոց հանելէն մեծապէս կը դբուշանար: Երիտասարդն աս խորհրդոց մէջ եղած ատեն վանքին դուռը բացուեցաւ, քանի մը կուսանք դուրս ելլելով, գունատեալ էակին մտեցան եւ թեւէն բռնելով կամաց կամաց ցրտոյ սահմանէն վանքին մէջ տաքցուած խուց մը խօթեցին:

«Ո՛վ է ան գունատեալ եւ հիւանդ տիկինը, հարցուց Ռոպէրթ դանապանուհւոյն, որ երկաթի վանդակը գոցելու վրայ էր:

«Կտեղձ հիւանդ մը», պատասխանեց դանապանուհին «ոչ որ գիտէ ո՛վ է, կամ ուստի եկած է: Քանի որ մեր քովն է ուրիշ բան չենք լսեր բայց հեծել եւ հառաչել. քնոյն եւ երազին մէջ շատ անգամ բարձրատիճանի եւ զօրաւոր թշնամուց մը վրայ կը խօսի, եւ կ'երեւայ թէ անկէ մեծ վախ ունի. մի եւ նոյն ատեն տատանող ձեռուրներով բան մը կը փնտռէ: Ըստ պատահման բարձ մը ձեռքն անցնելու ըլլայ համբուրիւ եւ արտասուօք կը ծածկէ. վեր կը վերցնէ կը գգուէ եւ կարծես թէ ձեռքը տղայ մը բռնած է. եւ արթնցածին պէս տեսնելով որ խաբուեր է կը սկսի դառն արտասուել: Ագնէս՝ կայսեր արժանազաւակն որ աղքատաց պնչափ սէր ունի, ասոր վրան ալ մեծ գուլթ կը ցուցընէ. եւ լալով կ'ըսէ թէ աս հիւանդին առողջանալը սրտանց կը բաղձամ, ապա թէ ոչ անոր հետ մեռնիլ կ'ուզեմ»:

Ոոպէրթ աս պատմութենէ արտաքոյ կարգի շարժած, դանապանուհւոյն շնորհակալ եղաւ, ետքը նորէն ձիուն վրան ցաթկեց եւ Աստուծոյ վարչութեան վրայ զարմանալով ինք իրեն կ'ըսէր. «Կայսրը կոմսին ամրոցն ապականեց ու փճացուց. Հոսփուրդին վրայ քրտորք հրատարակեց, իսկ իր բարեսիրտ գուետորը կոմսին տիկնոջ պսալի սէր կը ցուցընէ որ եթէ նոյնը չառողջանայ անոր հետ մեռնիլ կ'ուզէ: Մարդկան չինայածին Երկինք կը խնայէ, եւ որովհետեւ Աստուծոյ կամքը քան զբռնաւոր մարդկան կամքն հզօրագոյն է, կը յուսամ որ ժամանակաւ ամէն բան կարգի կու գայ»:

Բայց խնդիրն ան էր թէ ինչպէս Կերպէրկան իր յափշտակուած տղուն քովը պիտի տանէր: — Աս հարցումն երիտասարդին համար անլուծանելի էր: Բայց Աստուած որ իրեն յուսացելոց պաշտպանն է, նաեւ հոս ալ առիթ մը ցուցուց, զոր ձիավարող երիտասարդն արդէն կը մտածէր եւ Էկիսհայմ հասած ատենն իրօք ալ տեսաւ: Հոն զամէնքը տխրած ու տրամած գտաւ, եւ պատճառն հարցընելով իմա-

ցաւ որ գտեալ տղան յանկարծ ծանր հիւանդացեր է, եւ Հելմոնտին բարեպաշտ ամուսնոյն Վէնտէլային՝ զոր ամէն ճանչցողներն գիտէին թէ կրթեալ եւ բարեսիրտ խաթուն մըն է, լայէն աչքերը կարմրեցած էին:

«Կտեղձ մանկիկն ի՞նչ ունի», հարցուց Ռոպէրթ ինքն ալ գունատած եւ տրամած:

«Հորթուն իր մայրը փնտռելուն նման», պատասխանեց հոն եղողներէն մէկը, «պզտիկն ալ կը պոռայ կու լայ եւ մէկը կը փնտռէ. Վէնտէլա խաթունն իր իմաստութեամբն որոշեց որ տղուն դայեակ մը գտնէ. բայց պսպիսի անձ մ'ուստի պիտի գտնենք»:

«Մտուած, ինչպէս մեծազօր ես», կ'ըսէր ինք իրեն երիտասարդը, եւ սրտանց ուրախանալով. «Ե՛ս», ըսաւ «ես կրնամ գտնել: Կնիկ մը կը ճանչնամ, որուն տղան դեռ շատ ատեն չէ որ մեռաւ. ինք հեռու տեղէն եկած է եւ Մարիէնաւ վանքը կը բնակի, որովհետեւ իր ցան ու յոգնութիւնը, զինքն աւելի յառաջ երթալն արգիլեցին: Ոչ ոք գիտէ թէ աս խեղճն ո՛վ է եւ ո՛ւստի եկած է: Աս կնիկն անշուշտ Վէնտէլային ծառայութեանը մտնելու եւ զգրտեալն իբր դայեակ խնամելու պատրաստ եղած պիտի ըլլայ: Խեղճ տղուն եւ ան կնոջ մեծ բարիք կ'ըլլայ, եւ բաց ասկէ Վէնտէլա խաթունը լքեալ թողեալ անձի մը բարեգործութիւն ըրած կ'ըլլայ»:

Աս խորհուրդը տան հաղարպետին շատ հաճոյ եղաւ: «Քու խորհուրդը երիտասարդ», կ'ըսէր «ոսկի կ'արժէ. գինուով զօրացուր զքեզ, ես աս միջոցի մէջ քեզի ձի պատրաստել կու տամ. եւ դէպ ի Մարիէնաւ աճապարէ: Է՛. անտուղեւտ», գոչեց տան հաղարպետը «շուտով զոյգ մը կրթեալ ձիեր դուրս քաշէ. մէկն Ռոպէրթին, միւսն ալ ան կնկան համար»: Ետքը նորէն երիտասարդին դարձաւ, որուն սիրտը ուրախութենէն կ'եռար, եւ ձեռքն ուսոցը վրան դարնելով ըսաւ «Գուն երիտասարդ, սա խառովութիւնս վրայէս բարձ, շուտով ի՞նչ գնով որ ըլլայ նէ ըլլայ դայեակ մը գտիր. խաթունը ժամէ մ'ի վեր արդէն հրամայեց եւ որովհետեւ ես առանց գինի խմելու բան մը չեմ կրնար մտածել ու գտնել, արդէն քանի մը դաւաթ ետեւէ ետեւ պարպեցի, բայց միտքս աղէկ խորհուրդ մը չեկաւ: Բայց դուն եկածիդ պէս աղէկ խորհուրդ տուիր: Անեցած մեծ ուրախութենէս քեզի ամէն բանի մէջ օգնական պիտի ըլլամ. խըմէ երջանկութեան զաւակ, խըմէ եւ կեանք»:

Ոոպէրթ տան հաղարպետին առատութեամբ տուածն խմելէն՝ ետքն իրեն ալ ընկերացաւ նորէն խմեց, ետքը արագաքայլ ձիու մը վրան ցաթկելով, երկրորդն ալ, որուն վրայ կնոջ համար հանգիստ թամբ մը դրուած էր, սանձէն բռնեց եւ թռչելով դէպ ի Մարիէնաւ ճամբայ ելաւ:

Ոոպէրթ խիստ արագ ձիավարելով, ձիերը փրփրացնելով Միւնսթէր հասաւ, ձիէն վար ցաթկեց, եւ ուրախութենէ տատանեալ ձեռօք դրան գանգակն անանկ զօրութեամբ քաշեց որ գանգակն մեծ դղրդիւն հանեց: Գունապանուհին դժկամակ կեր-

պարանօք դուռը բացաւ, բայց իրեն արդէն յառաջագոյն ծանօթ եղած երիտասարդին ներում ինդրելովն հանդարտեցաւ: Ըո՛ւնչը բռնուած եւ գողորջուն ձայնով դռնապանուհւոյն ծանոյց, որ ինքն Հելմոնտ կոմսին Վէնտէլա ամուսինէն խաւրուած է, եւ ան անծանօթ տիկնոջ հետ խօսիլ կ'ուզէ:

Ղանապանուհին երիտասարդին աղաչանքն ընդունեցաւ, եւ յանձնեց իրեն որ ձիերն ախոռ քաշէ, եւ ետքը խօսարան (օտարականաց համար որոշեալ խօցը) երթայ: Ռոպէրթ իրեն ըսուածը կատարեց, ձիերուն թամբերը վար առաւ, ախոռ քաշեց եւ առջեւնին կերակուր դրաւ, ետքը սրտի բաբախմամբ խօսարանին դուռը զարկաւ:

Վերպէրկա հոս կամարածեւ եւ աղէկ տաքցուած խցին մէջ այնպէս նստած էր, ինչպէս որ զինքը Ռոպէրթ յառաջագոյն ձիւնադաշտին վրայ տեսած էր. այսինքն անշարժ նայուածքը բոլորովին սեւեռեալ կարծես թէ անզգայ էր: Ռոպէրթ քիչ մ'ատեն լուռ թեամբ անոր ցաւէն ու կսկծէն տառապեալ կերպարանքը դիտեց, ետքը մօտենալով, իր տաքարիւն եւ կենդանի ձեռքն սնոր մեռելի պէս պաղ ձեռքերը բռնելով, կամացուկ մ'ականջէն վար ըսաւ. «Մայր, Հենրիկոսը կենդանի է»:

Աս խօսքերուն վրայ կարծես թէ քարէ արձանին վրայ ելեկորական կայծով մը յանկարծ ջերմութիւն ու շարժում եկաւ, այտերը կարմրեցան, աչքերը նորէն փայլունութիւն ստացան, եւ մունջ լուռութիւնն աւրելով եւ զերիտասարդը ճանչնալով գոչեց. «Ո՛ր, ո՛ր»,: Ետքը վրան մարելիք գալով ակոռին վրան ինկաւ, եւ եթէ Ռոպէրթ իր հզօր բազուկներովը չի բռնէր կարծր գետնին վրան պիտի կոխար:

Երիտասարդը շիտեցաւ մնաց. մարդն օգնութեան կարօտ էր, Ռոպէրթ դրսէն մարդ կանչելու չէր համարձակեր, որովհետեւ բանը երեւան հասնելէն աւելի կը վախնար քան թէ մահուընէ: Չորս կողմը նայելով սեղանին վրայ գաւաթով ջուր տեսաւ, յափրշտակեց եւ քանի մը կաթիլ անոր երեսը զարնելով արթնցուց. եւ երբ Վերպէրկային խելքը գլուխն եկաւ Ռոպէրթ զինքը իր որդւոյն կենացն եւ իրեն համար ազնիւ եղած իրաց վրայ երդուընցուց որ քիչ մը քաջալերուի:

Վերպէրկա իբր թէ երազէ մ'արթննալով, կ'ըսէր. «Ուրեմն Աստուած իմ սիրելի դաւակս պահպանե՛ր է: Ռոպէրթ, ե՛լ շարժէ. ե՛լ երթանք»:
Վերպէրկա աս խօսքերն ըսելով վազեց իր երկայն զգեստը ծալեց, եւ ծրար մ'ըրաւ եւ պանդխտի գաւազանն առաւ, հոն հիւրանոցն եղած լայն գլխարկներէն մէկը գլուխն անցուց, վազելով կերթար եւ Ռոպէրթն ալ կը ստիպէր որ ետեւէն գայ:

Երիտասարդը մեծ աշխատութեամբ հազիւ կըրցաւ բռնել զՎերպէրկա, որ մայրական սէրէն դրդեալ անանկ չաճապարէ. եւ զինքն համոզուց որ իրը երեւան ելէ նէ Վայսեր բարկութիւնը վրան կը հասնի եւ բոլոր յոյսը կ'ոչընչացնէ. անոր համար «պէտք

է», կ'ըսէր. «Մեծ հանդարտութեամբ ու խոհեմութեամբ գործքի ձեռք զարնել»:
Վերպէրկա իսկզբան երիտասարդին խօսքերուն չէր թափանցեր, բայց բիւր գրգռմամբ ան սեւ ամպերով մթացած միտքն յանկարծ արթննալով, գլուխը ցնցեց որով երիտասարդին ըսել կ'ուզէր թէ իրեն խօսքերն իմացած եւ անոնց իրաւացի ըլլալուն վրայ համոզուած է, եւ զինքը խցին մէկ անկիւնը քաշելով, որովհետեւ հիմայ գրեթէ ոտնաձայնէն իսկ կը վախնար, Ռոպէրթէն կը պահանջէր որ իրեն ամէն բան մանրամասն պատմէ, թէ ինչ առձով Հենրիկոսը գտաւ, եւ թէ ինչպէս աս գեղեցիկ զգեստներն ստացաւ եւ թէ թիկնոցին վրայ կրած զինանշաններն որո՞ւն են:

Ռոպէրթ Աստուծոյ շնորհակալ ըլլալով որ Վերպէրկային միտքը լուսաւորեց ամէն բան մանրամասն պարագաներով պատմեց, եւ երբ ըսաւ թէ ինք եկած է որպէս զինքն իբր դայեակ Հենրիկոսին քովը տանի, Վերպէրկա Աստուծոյ աս մեծ շնորհացը վրայ սրտանց շարժելով, ծունր դրաւ եւ փոքր աղօթքով Աստուծոյ սրտանց շնորհակալ եղաւ:

«Բայց քու անունդ ու վիճակդ», կ'ըսէր Ռոպէրթ. «Թէ Հելմոնտ դքսին եւ թէ անոր Վէնտէլա ամուսնոյն անծանօթ պիտի մնան. Բաւական չէ՞ քեզի երբոր պղտիկ Հենրիկոսը գիշեր ցորեկ քու հսկողութեանդ եւ քու ինամոնց տակն է. դուն Հելմոնտին ձեռացը տակ ամէն տեսակ վտանգներէն ազատ կ'ապրիս, եւ ես յետ ժամանակաց քու ամուսինդ եւ իմ երկրորդ հայրս Հոսֆօլուրդ կոմսը փնտռելու կ'ելլեմ»:

Վերպէրկա երիտասարդին խօսքերն ուրախութեամբ եւ թեթեւ լացքով մտիկ կ'ընէր, եւ անոր յատակագիծը կը գովէր, եւ հաստատուն կը հաւատար որ աս խորհուրդներն անոր ազդողն Աստուած է: Աս խօսակցութեանց ատենը ձիերն հանգչած ըլլալով, քանի մը ժամու մէջ կուսանք աս հիւանդ կոնո՞ր որ հիմակ առողջացած էր՝ վերջին բարեւը տալու համար մինչեւ դուռ ընկերակից կ'ըլլային: Ամէնքն ալ կ'ուրախանային որ աս խեղճը, որ մինչեւ հիմայ հեծելէն, լալէն զատ բան մը չէր ընէր, հիմակ ուրախ զուարթ էր. միայն Վայսեր դուստրը խիստ կու լար. Վերպէրկա անոր ինամոնցը շնորհակալ ըլլալէն ետքը բարեսիրտ աղջկան խոստացաւ որ երբեմն երբեմն անոր այցելութիւն ընելու պատիւ կ'ունենայ:

Ի սկզբան Ռոպէրթ Վերպէրկային նստած ձիոյն սանձը բռնած կը քաշէր, իբր թէ Վերպէրկա ձիավարութիւն չգիտնայ. բայց ընդ կուսանաց աչաց տեսութենէն հեռանալը, սանձը անոր ձեռքն յանձնեց: Վերպէրկա սեգ անասնոյն սանձը բռնեց, մտրակն իջեցուց, Ռոպէրթ եւ ինք չէ թէ կը ձիավարէին այլ կը թռչէին:

Արնանք ըսել որ չկայ վաճառական մ'որ, գանձերով լեցուած նաւուն հասնելու այնչափ փափագանօք սպասէ, որչափ Վէնտէլա գոթացի պատուահանին առջին կեցած անհամբերութեամբ դայեկին

գալուն կը սպասէր, որպէս զի խեղճ Գտեալը, որ իր փափուկ անկողնոյն վրայ կը գալարէր եւ խիստ կուլար, հանգչէ:

Արջապէս տան հազարապետը կոմնուհայն իմացուց որ Ռոպէրթ սպասուած դայեկին հետ մեկտեղ հասած է. եւ կոմնուհայն ուզեց որ անմիջապէս իրեն բերուի:

Արջապէս Էկիսհայմին ամրոցը մըտածին պէս, ընչուզն ու իր ձագը տեսաւ որ հոն բակին մէջ կերած խմած կը պտրտէին, աս տեսած ատենն ուրախութեան աղաղակ մը հանեց: Բայց Ռոպէրթ ձեռնամաձ կ'աղաչէր որ զգոյշ կենայ, բան չյայտնէ, «վասն զի», կ'ըսէր «տղուն երջանկութիւնն ու զբժբախտութիւնը քու վարմունքէդ կախում ունի»:

Արջապէս սրտանց Աստուծոյ վտահանալով կ'աղօթէր որ իրեն քաջալերութիւն տայ, եւ աս գործողութեամբ սանդուխներէն վեր ելաւ եւ Հելմոնտ դքսին ամուսնոյն առջեւը ներկայացաւ:

Աս խոհեմ եւ աշուտական տիկինը զԱրջապէս մեծ մարդասիրութեամբ ընդունեցաւ: «Գալուստդ Աստուած օրհնէ խնայուն», ըսաւ տիկինը ձեռքն երկնցնելով, եւ երբ Արջապէս խորին յարգութեամբ ծոկելով եւ անոր ձեռքն առնելով շրթանցը տարաւ, Ալեքսէյա իր տունն իբր դայեակ եկող անձի մը վրայ այսչափ քաղաքավարական արժանապատուութիւն տեսնելով զարմացաւ մնաց:

«Դուն, բարի տիկին, բարձրաստիճանի մէկը պիտի ըլլաս», ըսաւ խոհեմ Ալեքսէյա. «Ռոպէրթ քու վրագ իմ հազարապետիս պատմեց թէ՛ քու ուստի գալդ եւ ո՛վ ըլլալդ յայտնի չըլլայ. եւ որովհետեւ դուն աս բանս ծածկելու համար անշուշտ պատճառ ունեցած պիտի ըլլաս, անոր համար ես ալ չեմ ուզեր քննել: Արջապարանացդ վրայ սրբոյ մը բարեպաշտութիւն կ'երեւայ. աչքերդ ինձի անանկ մաքուր, եւ անանկ առանց խաբէութեան կ'երեւան, որ նոյն իսկ հրեշտակի մ'աչքը ասկէ տարբեր չեմ կրնար երեւակայել: Գուն շատ լացած եւ շատ բան կրած պիտի ըլլաս, կերպարանքդ աս բանիս վկայ է, եւ անշուշտ ասոր պատճառ եղողներն անպիտան եւ անխիղճ մարդիկ եղած պիտ'որ ըլլան: Իմ ամրոցս զքեզ հալածողներուն դէմ անպատանարան մըն է, հիմայ դուն ինձի հետ եկուր, Գտեալ տղուն երթանք, զոր ես քեզի յանուն Յիսուսի կը յանձնեմ, որպէս զի Աստուած անոր առողջութիւն պարգեւէ»:

Արջապէս այսպիսի մարդասէր ընդունելութեան վրայ շարժած եւ արտաքոյ կարգի ուրախացած, Ալեքսէյային ձեռքը բռնած կուլար, եւ շատ անգամ զանի կը պագնէր: Այսպիսի մեծ երջանկութեան զգածմամբ գրեթէ գիտովցած Ալեքսէյային հետ կից խուցը կը մանէր. Հենրիկոն, որուն անունն ինչ ըլլալը ոչ զք գիտէր, աս խցին մէջ կը հանգչէր եւ կը տառապէր:


«Հիմայ հոս հանգչէ», կը փսփսար պահապան հրեշտակն տառապելոյն ականջէն վար: Արջապէս

մեծ զուարթութեամբ ոսկեգօծ որրոցին մտեցաւ որուն մէջ Գտեալը թագաւորի զաւկի պէս պառկած էր, եւ անմիջապէս տղան դուրս հանեց, թեւերուն մէջն առաւ, պագաւ, կրծոցը վրան գրաւ մէջ մ'ալ ամենուն զարմացմամբ տղան լայէն դադրեցաւ, ծիծաղելով մօրն երեսը կը նայէր: Ասով ամրոցին մէջ ամենուն սիրտը հանգարտեցաւ:

Ալեքսէյա եղած դէպքին վրայ խիստ զարմացաւ եւ ուրախութեամբ զԱրջապէս գրկեց, եւ իր գոհուցութիւնը ցուցնելով, առանց մտքէն անցնելու որ Արջապէս Գտեալ մանկան մարմնաւոր մայրն է, թողուց սենեակն ու գնաց:

Արջապէս երբ խցին մէջ առանձին մնաց, տղան վեր վերցնելով Հնորհաց Աստուածամօր ընծայեց, եւ իրեն եղած Հնորհաց վրան սրտանց Հնորհակալ եղաւ:

Պիտ'որ շարունակուի:



Ա Յ Ի Ս Բ Զ Ա Ք Բ Ա Վ Ա Ն

Թեփոյց քաղքին խաղիքները:

Աս հռչակաւոր բաղանեաց տեղը Բահմիայի Լայդմերից դաւառին մէջ, Բրակայէն 12 ժամ հետո է եւ քաղաքը ժայռուտ բլրոց մէջ եւ կրց լեռանց հարաւային կողմը դաշտի մը վրան շինուած շատ աղւոր դիրքով, անկանոնաւոր քառակուսի ձեւ մ'ունի: Աս տեղս շատ հաճոյարար եւ գեղեցիկ շէնքերով անդ մըն է, որուն մէջ շատ շքեղ հրապարակներ, փառաւոր շէնքեր կան եւ ի մասնաւորի Գլարեան իշխանական ամարանոցը թատրոնովն ու պարտիզով շատ սիրուն է. կան նաեւ սքանչելի եկեղեցիներ, եւ քաղքին կառավարութեանց վերաբերեալ հասարակաց շէնքեր: Բնակչաց թիւը 4000 է. եւ բաղանեաց համար ամէն տարի եկող բազմութենէն շատ աղէկ կը վատորկին: Քաղքին մէջ 84 հատ բաղնիք կան, որոնց ջրերը բոլոր հանքային աղբերաց ջրեր են: Աս աղբերներն աղկալեան աղէ ջրոց կը վերաբերին, եւ ջրերին անգոյն, ակնվանոց պէս յտակ եւ քիչ մ'աղային եւ քիչ մ'ալ թթուկէկ են, բարեխառնութիւնն Ռեյմիւրին 20-38 աստիճան է: Թեփոյցի ջրերը յօդացաւորութեանց, անգամայն բռնուած ըլլալու, մութոյն դուրս տալուն, հինցած ուռեցքներու եւ այլն, ի մասնաւորի օգտակար են: Աս բաղանեաց մէջ սրչափ որ տար ջուր կ'առնուի՝ այնչափ ալ աղբեցութիւնն ապահով է: Խմելու համար միայն մէկ աղբուր ունի որ Հիւանգանոյցի պարտեզ բուսածին մէջն է, բայց 1834էն ի վեր ուրիշ հանքային ջրեր խմելու մասնաւոր տեղ շինուած ըլլալուն համար առջինը թող տրուած է: Բաղանեաց համար ամէնէն շատ յաճախուած ամիսները Յուլիս եւ Աւգոստոս ամիսներն են: Թեփոյցի մէջ ապրիլը աժան, հանդարտ եւ հաճոյարար է: Բաղնիք ընողներուն ընդհանուր ժողովատեղին կէս օրէն յառաջ իշխանական պարտէզն է, ուր 530 քայլ երկայն ծառուղոյն տակ կը պարտին: Այս օրէն ետքը քաղքին բարտախիւր նկարայ արժանի լեռնավայրները կ'երթան:

Բ Ա Բ Ե Կ Ե Կ Ա Ն

Ս Ե Ղ Ա Ն Ի Ե Բ Գ

1) Չէ՞ն օ-րերս մեղ օր խըն-դու-թեան Օ՛ն է-կէք մենք մի-ա-րան, Երբ

Օ՛ն է-կէք մենք

ար-դէն ենք բազմած սե-ղան Եր-գենք զարնենք նուա-գա-րան Կաղ-մենք եր-գոց ժո-ղով սի-

Եր-գենք զար-նենք նուա-գա-րան Կաղ-

րուն նուա-գենք գի-նիս այս պաղ-պա-ջուն Տես սի-րուն սա փրբ-փուր, Ը՛ն-կեր գուն

մենք եր-գոց ժո-ղով սի-րուն, նուա-գենք գի-նիս այս պաղ պա ջուն, Տես սի-րուն սա փրբ-փուր

ալ լե-ցուր լե-ցուր լե-ցուր

2) Ա՛ռ, բարձրացուր զինչոյք բաժակ,
 Ահա իմն ալ բարեկամ.
 Ջարնենք բաժակ տանք երկար կեանք
 Սեղանակցացս հազար ամ:
 Ջըւարթութիւն առ կը բերէ.
 Գինիս արխարած ոգիներէ
 Մարդիկ կ'ընէ զըւարթ:
 Ա՛ղէ ընկեր խմէ արդ:

3) Տեսա՞ր ուրեմն, ինտուներես
 Թախծութենէդ եղար արդ.
 Գինիս կ'եղէ ուր ասպարէզ
 Խորախութեանց կ'ըլլայ զարդ:

Հա՛պա մանուկ լեցուր նարէն
 Սեղանակցացս համօրէն.
 Արդ փայել է խնդալ.
 Ը՛նկեր պարպէ մէյ ժ՛ալ:

ՔՆԱԳԱՏՄԱԿԱՆ

ՋԱՐՄԱՆԱԼԻՔ ԲՆՈՒԹԵԱՆ ՄՐՋՆՈՑ

(Շարունակութիւն տես թիւ 1)

Մրջիւններուն իրենք զիրենք իրարու իմացընելու եղանակը միայն վտանգէ զգուշացընելու համար չէ, հապա բովանդակ իրենց շէնքերուն տնտեսութեանը. իրենց ձագերը խնամելուն, կերակուր դրտնելուն, հասարակաց թշնամուց դէմ՝ զօրութիւննին միացընելու, եւ մէկ խօսքով ըսելու համար իրենց բոլոր կենաց ընթացքին ու կենցաղավարութեանը վրայ տարածուած է: Երբ որ մրջնոց բունի մը վրատակները խուցի մը մէջ ժողվելու ըլլաս, անոնց խօսելունն ու իրենց միտքն իրարու հաղորդելուն յայտնի ցոյցը կը տեսնես: Մրջիւնները կը սկսին հազար ու մէկ ձամբաներ փնտռել. ամէն մէկն յարմար ձամբայ գտնելու կ'աշխատի. կը տեսնես որ իրարու կը հանդիպին, ամէն կողմ կ'երթան ու կու գան, ու աս կերպով այնչափ ատեն կը թափառին մինչեւ աս աւերակները ժողվելու յարմար տեղ մը գտնեն: Մրջնոյն մէկը գետնին յատակին վրայ պղտիկ խոռոչ մը գտնելուն պէս իր ընկերներուն կը դառնայ, փողուկները մէկ կերպով մը շարժելով անոնց կ'իմացընէ թէ ինչ ձամբով ան խոռոչին կրնան երթալ. երբեմն նոյն տեղը երթալու համար ինքն ալ անոնց կ'ընկերանայ. ասոնք մէյ մը երթալէն ետքը ուրիշներուն առաջնորդ կ'ըլլան, մինչեւ որ ամէնքը երթալու ձամբան սորվին: — Նաեւ սոցոյ գ բան է, որ պարէն եղած տեղոյ, կամ գտնուած կերակրոյ վրայ իրարու տեղեկութիւն կու տան: Քրանդին աս բանիս վրայ հետեւեալ զննութիւնը կը գրէ: «Երբ որ հաւանական կարծեցի կ'ըսէ, որ աս փոքրիկ արարածները իրենց միտքը կամ բաղձանքները իրարու իմացընելու միջոց մը ունենան, քանի մը փորձեր ըրի. եւ ամէնն ալ իմ կարծիքս բոլորովին հաստատեցին, բայց աս փորձերէն մանաւանդ մէկը մեկաշներէն աւելի ինծի հաստատունն ու որոշիչ կ'երեւայ: Մէկ պղտիկ հողէ աման մ'առի, մէջը շարաք (շէրօ) լեցընելով փոքրիկ խցի մը մէջ դրի, որուն մէջ խել մը մրջիւններ ժողված էին ասոնք շուտով մը քաղցր շարաքը սկսան ուտել: Աս տեսնելով ամանը թօթուեցի եւ մրջիւնները ամանէն դուրս հանեցի ու ամանն առի առաստաղին վրան եղած դամէ մը կախեցի. բայց ըստ պատահման ամանին մէջը մէկ մրջիւն մը մնացած է եղեր: Աս մրջիւնը իր ուտելը շարունակեց, աղէկ մը կ'շտանալէն ետքը դուրս ելլելու ուզեց, բայց խել մ'առնէն չկրնալով ձամբայ գտնել՝ չկրցաւ, վերջապէս շատ աշխատելէն ետքը ձամբայ գտաւ, այս ինքն ամանը կախած դերձանիս վրայէն առաստաղն ելաւ, ու անկից պատին վրայէն վար ինչաւ: Ասիկայ իր ընկերներուն երթալէն ետքը նորէն ետ դարձաւ, ու պատին վրայէն վեր ելլելով


առաստաղին վրայէն դերձանէն ամանին մէջ մտաւ ու սկսաւ ուտել: Մէյ մ'ալ կէս ժամ ետքը տեսնեմ որ մրջիւններու բազմութիւն մը պատէն առաստաղ ելան, ու դերձանին վրայէն իջան, շարաքը կերան մինչեւ որ լմնցուցին: Գերձանին վրան տեսնելու բան էր. բազմութիւն մը մէկ կողմէն վար կ'իջնար, ուրիշ բազմութիւն մը վեր կ'ելլէր: Աս դէպքիս մէջ մրջիւնները կրնան հոտէն ալ այսպէս քաղցր բանին ուր ըլլալն իմացած ըլլալ. բայց դիտուած են անանկ դէպքեր ալ, որոնց մէջ մրջիւնները իրարու տեղեկութիւն տուած են: Պրէտի մէկ օրինակ մը կը բերէ, որ աւելի երկրորդ կարծեաց հաստատութիւն մը տալուն հոս տեղս կը բերենք: Պարտէզի մը մէջ մրջիւններու բոյն մը կար. ասոնք անգամ մը տանը մէջ պղտիկ տեղոյ կամ փակարանի մէջ, որ կանգուններով պատէն հետու էր, շաքարով եփուած պտուղ գտան. անմիջապէս առանց ընդհատութեան ետեւէ ետեւ հոն վաղեցին, մինչեւ որ բոլոր բոյնը մրջիւններէ պարպուեցաւ: Պէտք է որ քանի մը մրջիւններ աս անուշեղէնի համարը գտած ու մեկաշներուն իմացուցած ըլլային, ինչու որ զարմանալի բան էր տեսնելը, որ ամէնն ալ մի եւ նոյն ձամբէ կ'երթային առանց եւ ոչ մէկ մատ մը խոտորելու, թէպէտեւ երկու խուցէ անցնիլ պէտք էր. ոչ գետնին ծակախիբը եւ ոչ խորտուբորտութիւնը կամ արգելքները կրցան զանոնք իրենց ձամբէն խոտորցընել. կամ ուրիշ ձամբայ մը բռնել տալ:», Ինչպէս յայտնի է մրջիւններուն աս դէպքիս մէջ մի եւ նոյն հետքին ետեւէն երթալը յայտնի ցոյց է թէ նշան մը կամ հոտ մը թող տուած էին, որմէ ետեւէն եկողները ձամբան կը ճանչնային:

Աս կարծիքն անով ալ աւելի հաստատութիւն կ'ընդունի, որ շատ անգամ մրջնոց բոյնէն սկսեալ դէպ ի զանազան կողմեր բացուած ձամբաներ դիտուած են, որոնց վրայէն միայն կը քալեն, եւ ասով քիչ ժամանակուան մէջ կը հարթեն ու կը շիտակեցընեն: Սաստիկ զգուշութեամբ աս ձամբուն վրայէն փայտի կտորուանքներն ու տերեւները կը մաքրեն. ու նոյն իսկ ըստ պատահման վրան բուսած խոտերն ալ կը կտրեն մէկ դի կը հանեն: Արդ՝ աս կողմանէ մրջիւնները նապաստակներու, այծերու, ոչխարներու եւ ուրիշ բարձրագոյն աստիճանի չորքոտանիներու հետ նմանութիւն մ'ունին, որոնք բնական համեմատութեամբ մէկ սովորած ու կոխուած ձամբէն կ'երթան, թէեւ իրենց ապահովութեանը համար ուրիշ ձամբէ մը երթալ ալ հարկ ըլլայ: Մրջիւններն իրենց աս ձամբաները սաստիկ մեծ աշխատութեամբ կը փորեն ու կը շիտակեցընեն: Այրեցած փօսուոյն տակ եղած անտառի մը մէջ գլխաւորաբար ասանկ զարմանալի ձամբաներ շատ անգամ ձամբորդներու աչքին պատահած են որոնք ամենայն ուղղութեամբ շինուած կ'ըլլան, ու անոնց վրայ միշտ մեծ մեծ մրջիւններու գնդեր կը գտնուին, որոնցմէ ոմանք իրենց պաշարը ժողվելու համար յառաջ կ'երթան, ոմանք

տերեւներ առած ետ կը դառնան. եւ աս տերեւները շատ անգամ իրենց մարմնէն աւելի մեծ կ'ըլլան:

Իմացողական զօրութիւնն եւ սրամտութիւնը, որոնք միջնոց ամէն գործքերուն մէջ թէ առանձին եւ թէ միաբան ու ընկերութեամբ գործած ատեննին կ'երեւան, անանկ զարմանայի են, որ Մահմետականները արքայութեան մէջ աս անանկին համար տեղ մը պատրաստուած կը համարին: Թէ վրնոյնը քսածին նայելով Սողոմոնին միջինը արքայութիւն գացած կը համարին. ինչու որ Մոսլէմ (Սէլմին) աւանդութեանցը մէջ կը պատմուի, թէ բոլոր կենդանիները Սողոմոնին ընծաներ բերեր են. ասոնց մէջ մըջինը մարախ մը բերեր, ու ամէն կենդանիներէն աւելի հաճելի եղեր է իրմէ աւելի մեծ կենդանի մը բերելուն: Աս աւանդութիւնը միջնոց բնութեանը գոնէ շատ յարմար է. վասն զի անոր պզտիկութեանը ու համեմատութեամբ ունեցած մեծ զօրութեան չափը մարդուս առջեւը կը նկարագրէ: Զօրութեանց համեմատութեան նայելով Եգիպտոսի բրդուները մըջինին բըրակին հետ համեմատելով ոչինչ են. միջնոց մէկ մարախ մը տանիլը ըստ ամենայնի տղա մը, փիկ մը վերցնել տանելուն կը նմանի:

Պէտքը շարունակուի:



ԲՈՎԱՆԳԻՏԻՎՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒՍՏԻՑ

Ճարտարախօսութեան վրայ:

Ճարտարախօսութեան արուեստը մեր գաղափարներն այնպիսի եղանակաւ ճառել կամ բացատրել կը սորվեցնէ, որ աւելի կարող կ'ըլլանք ուրիշները կամ գրով եւ կամ բերնով հաճեցնել, շարժել ու համոզել:

Ճառի մը գլխաւոր մասերը հինգ հետեւեալներն են. Յառաջաբան, Պատմութիւն, Յուշում, Յրում կամ Մերժումն եւ Աւերջաբան:

Յառաջաբանն մէջ, կը ջանացուի ունկնդիրները տեղւոյն, անձանց եւ ուրիշ մասնական պարագաներուն ստորագրութեամբ բուն նիւթին պատրաստել: Պատմութեանը՝ ճառելու բուն նիւթը կը ստորագրէ. աս ստորագրութիւնը կամ պատմութիւնը պէտք է յստակ, առանց միօրինականութեան, ճշմարիտ կամ ճշմարտանման ըլլալ: Ճառին երրորդ մասին մէջ յոյսերն են ճառուած նիւթին վրայ, համոզիչ եղանակաւ մը պէտք են կարգաւ դրուիլ. չորրորդ մասին մէջ հակառակ կողման հիմար կամ առարկութիւնները կը շարունակուի: Աս ջրումը պէտք է կենդանի ու զօրաւոր եղանակաւ ըլլալ: Աւերջին մասին՝ այս ինքն Աւերջումն մէջ բուռածները համառօտ եղանակաւ կը կրկնուին, ու մասնաւորապէս կը ջանացուի ունկնդրաց սրտին վրայ ազդելու, զիրենք պաշտպանած նիւթին համոզելու կամ ձգելու համար:

Քաջ ճարտարախօս ըլլալու համար պէտք է՝ իր առարկան կամ նիւթն աղէկ ու պատշաճ եղանակաւ կարգաւորել ու ամէն բան իր որոշեալ տեղը դնել գիտնալ. եւ պէտք է միանգամայն երեւակայութիւն ու աղէկ յիշողութիւն ունենալ, ամէն բան յարմար ժամանակին ու որոշեալ պայծառութեամբ ի լոյս ընծայելու համար. պէտք է նաեւ աղէկ արտաբերութիւն ունենալու փոյթ տանիլ, ու բառերը սեպհական բացարձակութեամբ ու պատշաճ ազգութեամբ յայտնել: Առանց աս յատկութիւններու ճարտարախօս մը չի կրնար իր ունկնդրաց վրայ տպաւորութիւն մ'ընել:

Տրամարանութեան վրայ:

Տրամարանութիւնը կամ յարհուրդը կը սորվեցնէ ուղիղ խորհիլ ու դատաստան ընել. զանազան առարկաներու վրայ խորհած ատեննիս մեր մտացը կ'աւաջնորդէ թէ ինք զինքնին կրթելու ու թէ ուրիշները սորվեցնելու: Տրամարանութեամբ կարող կ'ըլլանք ամէն բան ըստ պատշաճի որոշել ու բաժանել, եւ ուղիղ դատաստան կարել ու անխալ հետեւութիւն յառաջ բերել:

Տրամարանութիւնը նաեւ մեր մտածութիւնները պատշաճ եղանակաւ իրարու հետ կապել ու զանոնք յայտնել կը սորվեցնէ: Ամէն տեսակ ուսմանց ու գիտութեանց մէջ ինքն է մեր աւաջնորդը, որովհետեւ ճշմարտութիւնը բննելու կանոնները եւ իր գաղափարները կարգաւորելու եւ ըստ պատշաճի հազորդելու արուեստը՝ ամենուն մէջն ալ միշտ նոյն է:

Աստուածարանութեան վրայ:

Աստուածարանութիւնն ան գիտութիւնն է. որն որ զմեզ Աստուծոյ եւ իրմով յայտնուած կրօնին վրայ տեղեակ կ'ընէ: Աս սուրբ գիտութեան ուսումը եկեղեցականաց անհրաժեշտ հարկաւոր է:

Կը բաժնուի 1. Գրական Աստուածարանութիւն, որն որ կը ճառէ հաւատոյ վարդապետութեանց վրայ, ինչպէս որ սուրբ գրքին մէջ բովանդակուած ու եկեղեցոյ վարդապետներէն ու սիւնհոգոսներէն մեկնուած են: 2. Բարոյական Աստուածարանութիւն, որն որ աստուածային բարոյական կանոնաց, առարկանութեանց ու մարտեանց վրայ կը ճառէ: 3. Գպրոցական Աստուածարանութիւն, որն որ հաւատոյ հիմնական վարդապետութիւններէն՝ աստուածային բաներու վրայ նոր հետեւութիւններ յառաջ կը բերէ:

Աստուածարանական տեղիք ան աղբիւրներն են, որոնցմէ Աստուածարանութիւնն իր ցուցումները կ'առնու, որ են Ս. Գիրքը, Աւանդութիւն, Սիւնհոգոսներ, Սրբոց հարց գործքերն ու պատմութեան վկայութիւնը եւ այլն:

Իրաւագիտութեան վրայ:

Իրաւագիտութիւնն օրինաց գիտութեան կամ ծանօթութեան հետ կը զբաղի, որուն գործքն է, ամէն քաղաքական ընկերութեանց արդամներուն իրաւունք ստանալ տալ: Արդարութիւնը իրաւաբանչեւոց իրենք տալու հաստատուն կամաց վրայ, կը կայանայ, որուն մէջ կ'իմացուի չէ թէ միայն ինչք, իրաւունք ու պարտք, այլ նաեւ վարձքն ու պատիժը:

Բնական օրէնքն ամէն դրական օրինաց հիմն է. աս օրէնքն ալ երկուք է, կամ Բնական օրէնք, որն որ առանձնականաց իրաւանց ու պարտոց վրայ կը ճառէ, եւ կամ Կրօնական օրէնք, որն որ ազգաց իրարու հետ ունեցած իրաւանց ու պարտոց վրայ կը խօսի, իրեւ բարոյական անձինք համարելով: Առանձնական օրէնքաց իրաւունքներն ու պարտաւորութիւնները: Ուրիշնաբնական օրէնքացնաբնական ու յանցանոց համար դրուած օրէնքը, տէրութեան օրինաց զէմ գործուած պլելւայլ յանցանքները պատժելու վրայ կը ճառէ:

Իրաւանց ուսումը չէ թէ միայն անոնց հարկաւոր է, ուրոնք իրենք զիրենք փաստարանութեան կամ դատաւորութեան նուիրած են, հապա նաեւ անոնց, որոնք տէրութեան բարձրագոյն պաշտօնի կամ ծառայութեան մէջ մտնելու ետեւէ են. որովհետեւ իրաւունք գիտողներուն, ուրիշ գիտութիւններն ենթադրելով, աւելի աւաւելութիւն կը արտի: Գարձեալ այսպիսի ծանրակշիւ ու մեծապէս հարկաւոր ուսման պարապօղները՝ այնչափ աւելի նախամեծար ըլլալու արժանի կ'ըլլան, որչափ որ, բնական ու դրական գիտութիւն ունեցող անձանց հարկաւորութիւնը կ'աւելնայ:

Բժշկական գիտութեան վրայ:

Բժշկական գիտութիւնը՝ առողջութիւնը պահպանելու ու հիւանդութիւնը բժշկելու միջոցներ կը սորվեցնէ: Աս գի-

տուրիւնը՝ հազարաւոր տարիներով առողջ ու հիւանդ մարմիններու վրայ եղած քննութեանց ու անբաւ փորձերու արգասիքն է, եւ այլապէս հաւասարակշռութիւնը սեղը բերելու համար, տնկոց, հանքերու ու կենդանեաց բնական զորութիւնները գործածելէն յառաջ եկած արդիւնքն է: Եւ հարկ էր ալ նախ եւ յառաջ Անդամահատութեան կամ Անդամահնուցութեան, Տնկաբանութեան, Քիմիայի, Բնագիտութեան ճիշդերուն մէջ ընդարձակ գիւտեր ըլլային, որպէս զի աս գիտութիւնն ան բարձրագոյն աստիճանին հասնէր, որուն մէջ հիմն կը գտնուի:

Բժշկական գիտութիւնն ըստ հասարակ բաժանման հինգ հետեւեալ ճիւղերու կը բաժնուի. 1. Բարեգիտութիւն (Physiologie), գործարանաւոր մարմնոց կազմութեան գիտութիւն. 2. Ախտաբանութիւն (Pathologie). 3. Նշանաճառութիւն (հիւանդութեանց, Séméiologie). 4. Առողջութեան կանոնք կամ ուսումն առողջութեան (Hygiène). 5. Դարմանագիտութիւն (Thérapeutique).

Բարեգիտութիւնը մարդկային մարմնոյն կազմութեան ու անոր առանձին մասերուն վրայ կը ճառէ, որոնք անբաժանաբար մեր մարմնոց կազմութեան գիտութիւնն ու կը սահմանուին: Բարեգիտութիւնը կը սորվեցնէ, թէ յորում կը կայանայ կեանքն ու առողջութիւնը, եւ մեր մարմնոյն բոլոր մատակարարութեան (Economie) վրայ մեկնութիւն կու տայ:

Ախտաբանութիւնը հիւանդութեանց վրայ կը ճառէ, որոնց ենթակայ է մարդկային մարմնը, եւ անոնց զանազանիչ նշաններուն, պատճառներուն ու ազդեցութեանց վրայ կը խօսի:

Նշանաճառութիւնը կը սորվեցնէ այլեւայլ հիւանդութեանց նշանները ինչպէս նաեւ առողջութեան նշաններն ու զիչ ճանչնալ, անոնց վրայ դատաստան ընել, ու օրուտ հանել:

Առողջութեան ուսումնը, առողջութեան ու զանկայ պահպանելու միջոցներուն վրայ կը ճառէ:

Դարմանագիտութիւնը կը ճառէ, զեղբեր պատրաստելու ու հիւանդութեանց ժամանակ նոյնները գործածելու վրայ: Ասոր տակ կ'երթայ Դեղագործութիւնն (Pharmacie) ու Վիրաբուժութիւնը (Chirurgie):

Բժշկական արուեստը այնչափ ընդարձակ գիտութիւն կամ ծանօթութիւն, այնչափ այլեւայլ ուսում, այնչափ երկայնածանախեան փորձ ու այնչափ տաժանալի աշխատութիւն կը պահանջէ, որ անոնց յարգը ոչ որ կրնայ ըստ բաւականին ծաննալ ու անոնց վրայ վարմանալ, բայց եթէ անոնք որոնք աս բաներս յաջողութեամբ ի գործ կը դնեն ու անոնցմով մարդկային ազգին բարեարներ կ'ըլան:

ՄԱՆՐԱՆՈՒՐԷ ԵՒ ԶՈՒՍՐԺԱԼԻՔ

Սուր յիշողութիւն մը:

Թոսկանայի մեծ դքսութեան գրապետը Մալիապէքքի, 1633ին Գիորջիոյ մէջ ծնաւ: Իր ծնողքն անանկ աղքատ էին՝ որ զինքը բանջարավաճառի մը քով զետեղելուն համար իրենք զիրենք երջանիկ կը համարէին: Տղան հոս առջի անգամ առիթ ունեցաւ ձեռքը զիքը առնելու, որ ուրիշ բան չէր՝ բայց եթէ ծախուած բաները փաթտելու ծառայեցնելու հին զիքը մը: Թէեւ ինքը դեռ եւ ոչ կարգաւորեալ կարգալ գիտէր բայց զիւն ի գլուխ նոյնը կարգաց: Երբ դրացի դրամաճառ մը զսօսի տեսաւ՝ զինքը քովն առաւ: Մալիապէքքի քիչ աւտենաւն մէջ կարգալ սորվեցաւ, եւ ընթերցասիրութիւնը վրան տիրող խոտ մ'եղաւ: Աճն ձեռքն ինկած գիքը կը կարգար, եւ չէ թէ միայն անոր իմաստը միտքը կը պահէր՝ այլ նաեւ թէ որ առանձինն մտադրութեան բան մըն էր, ոճն ալ ճըշդիւ կը յիշէր: Օր մը մարդուն մէկն ասոր յիշողութիւնը փորձելու համար ձեռքը ձեռագիր մը տուաւ, զոր տպել ստույգ միտք ունէր: Չեռագիրն ետ ընդունելէն քիչ ատեն ետք նոյն մարդը նորէն Մալիապէքքիին գալով անանկ ձեւացուց՝ որ ձեռագիրը կորսնցուցած է, եւ կը հարցնէր իրեն թէ արդեօք մէջը գրուածը կը յիշէ: Մալիապէքքի նստեցաւ, եւ առանց բառ

մը դուրս թող տարու, առանց եւ ոչ ուղղադրութիւնը փոխելու՝ զիւն ի գլուխ նորէն գրեց եւ մարդուն ձեռքը տուաւ: Նիւթի մը վրայ բան մը գրել ուղղը ամէն գիտուններն անոր խորհուրդ կը հարցնէին: Երբ որ, օրինակի համար քահանայ մը սրբոյ մը վարքը կ'ուզէր նկարագրել՝ կու գար ասոր հարցնելու թէ ո՞ր եւ ինչ գրքի մէջ ասանկ բան մը կայ: Մալիապէքքի չէ թէ միայն գրքերն ու տեղերը կը զրուցէր, այլ նաեւ նոյն գրքերու մէջ ինչպէս գրուած ըլլալն ալ կարգաւ բառ առ բառ բերնուց կը պատմէր:

Ծեր մարդ մը:

Օր մը մերենայի մը վրայ գործած ատենը, մտաին մէկը խիստ վերաւորեց: Բայց որովհետեւ շատ զբաղած էր, հապճեպով մատը թղթով մը պատեց եւ գործքը յառաջ տարաւ: Իրիկունը տուն դառնալէն ետքը կնոջը պատմեց թէ ձեռքը խիստ վերաւորած է, եւ նոյնն անոր ցուցնելու համար, կայր քակեց: Դեռ հիմայ տեսաւ եւ ճանչցաւ որ կապած մատը ողջ մասն է եղեր:

Ջրոյ հարկատրութիւն:

Երկու փաստաբաններ, ջրհորի մը, Աին կամ Բին ըլլալը կը պաշտպանէին: Ասոնցմէ աւելին բոց ու կրակ ցայտեցնող խօսակցութեամբ մը սկսաւ, եւ սպառնալեաց կերպարանք մ'առաւ: «Չանդարտէ», կ'ըսէր դատաւորը, «Իրը ինձի երեւեքի բան մը չ'երեւար, որովհետեւ ինչպէր քիչ մը ջրոյ վրայ է: — «Թողութիւն ըրէ», պատասխանեց փաստաբանը՝ նոյն սաստկութեամբ, «ինչպէր մեծապէս էական է, ստորգ է խօսքը ջրհորի մը վրայ է, բայց մեր պաշտպանածները երկուքն ալ գինււոյ վաճառական են»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՓԵՏՐՈՒՆԵՐԻ

Քաղաքական աշխարհքին վիճակը դեռ նոյն է: Փարիզի մէջ աս դժբախտ վիճակը ամէն օր նոր կերպարանքներ կ'առնու: Այսօր Գաղղիայի լրագիրները զօրաց շատնալու բանակին ամբողջմարուն լրերը կու տան, վաղը Նաբոլէոն ծիծաղէրես դիմքը դեռ պահանկանաց վրայէն խաւարային խորհուրդները ցրուել կ'ուզէ: Բայց թէ Գաղղիա, թէ Սարտենիա, եւ թէ ուրիշ Տէրութեանց մէջ պատերազմի պատրաստութիւնները յառաջ կ'երթան: Գաղղիայի նոր ժողովուրդը բազմութիւն զօրքը Արժիէր կը խաւրուին, եւ հոն սեղաց կիրթ զօրքը դաղղիական նաւահանգիստները կը մտնեն: Գաղղիայի քիչ մը յառաջ հատուած մը հրատարակեց որուն մէջ կը ցուցնէ թէ Գաղղիա ի վիճակի է կէս միլիոն զօրք դուրս պատերազմի խաւրելու: Թէ որ 1857ին աղաա թող տրուելիքները թող չեն տրուիր, եւ 1858 տարին զինուորութեան կոչուելիքներն ամէն ալ կը կոչուին, ան ատեն աս տարի Յունիս 1ին կ'ըլլայ ոտանաւոր զօրք 390,978, հեծելազօր 83,000, թիղանութամիզ զօրք 46,450, կամրջածիզ, արհեստաւորք 12,110, սայլորդք 10,120, կայսերական պահապանք 29,942, զանազան գնդեր 49,000, ընդ ամէնը 672,400, Ասոնցմէ 175,000 երկրին ներքին կառավարութեան եւ Ափրիկէի հարկաւոր են, որ վերինէն հանուելու ըլլայ կը մնայ 497,000: Կարծուածին նայելով աս ծանօթութիւնը, Գաղղիայի քիչ մը կայսերական դահլիճէն խաւրուած է: Նոյնպէս ծովային զօրութիւնն ալ կ'ամրացուի:

Գաղղիայի Էլիսաբէթի մէջ կը գրեն որ Ա. Գուդա «Աղբարանք Յովհանէս Ա. իշխան», անուամբ Մոլտաւիայի կառավարութիւնը ձեռքն առած է, եւ ազգին տուած հրովարտակին մէջ կը խոստանայ որ Գաղղիայի Էլիսաբէթի մէջ առաւելու, հաւասարութեան եւ եղբայրութեան սկիզբներով պիտի կառավարէ:

Սերբիայի մէջ Միլոշ իշխանին ընտրութիւնը Բարձրագոյն դուռը միայն իր անձին համար, եւ ոչ իրը յաջորդական ընդունեցաւ:

ԵՐԻՄԱՍ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի Յ .

1859

Բ . Հ Ե Տ Ո Ր



ԳՈՆՐԱՏ ԿԱՅՄԱՐ

Ը .

Զարմանալի տղան:

ղան, զոր Աճնտէլա տիկինն իր հանդուցեալ հօրն աւուռամբը Հենրիկոս անուանեց, շուտով մեծցաւ եւ գեղեցիկ, առողջ, զօրաւոր պատանի մ'եղաւ, իր վառվառն աչքերուն վրայ մաքուր բարեսրտութիւն մը կը ծիծաղէր: Արդէն ան հասակին մէջ ամէն բան իրեն շնչին կ'երեւար, ժրջան գործերով ամէն բան կը սորվէր, ամէն բան գլուխ կը հանէր:

Աճնտէլա տիկինը իմաստուն պարտիզպանի մը պէս՝ որ խիստ տաքի չգիմանալու տունկերը մեծ հոգացողութեամբ բարեխառն կողմերը կը փոխադրէ, այսպէս ինքն ալ իր սիրելի զաւակն ան ծաղիկ հասակին մէջ շատ անգամ նոյն իսկ կամօք խիստ փորձերէ կ'անցընէր: Շատ անգամ մարմինը նուաճելու աշխատութիւններ առջին կը դնէր, եւ անոր ջղերն աս եղանակաւ ամէն դժեղակաց ենթակայ կ'ընէր. բայց ուրիշ կողմանէ ալ աշխատութիւնները քաղցրացընելու միջոցներն ալ չէր պակսեցընէր: Տղուն հետ աս եղանակաւ վարուիլը, զինքը շրջահայեաց, վերջը մտածող, ամէն բանէն օգուտ քաղող պատանի մ'ըրաւ, այնպէս որ նոյն իսկ հասուն մարդիկ Հենրիկոսին գործոցն ու վարմանցը վրայ կը զարմանային: Հենրիկոս ուրիշներուն նմանելու ջանքէն մղեալ, եւ չար օրինակներէն փախչելով, իրեն հաւասարակիցներու հետ հասակաւորի վարմունք կը ցուցընէր, եւ աս եղանակաւ այնպէս ինքզինքը յարգել կու տար որ Հերմոնա դուքսն ու իր զննակիցները, երեսելի գործքի մը ձեռք չգրակած՝ նախապատրաստութեան ատենը տղան ալ կը կանչէին. անոր անխաբելի յառաջատեսութեանը սիրով կը հետեւէին, որովհետեւ աղէկ համոզուած էին որ աս տհաս մարդուն դատաստանացը վրայ կրնային ապահով ըլլալ:

Իկիսհայտի Գտեալ տղուն պատմութիւնները վերջապէս Կիզէլա կայսրուհւոյն ականջն հասաւ, եւ որովհետեւ կայսրուհին աս զարմանալի տղան տեսնելու բաղձանք ցուցուց, Հենրիկոս յանկարծ արքունիք փոխադրուեցաւ:

Հենրիկոս արքունիք եկաւ, Կիզէլա զինքը տեսնելով համոզուեցաւ որ ժողովրդեան բերանը պարտած լուրերու մէջ ճշմարիտն ալ կը գտնուի եղեր: Գտելոյն անպարծենկոտ խոհեմութիւնը՝ իր սրտին ազնուականութեանը համար վիաներէն աւելի աղէկ կը խօսէր, եւ Կիզէլա ապահովապէս կը յուսար որ ատենօք Հենրիկոս գնդոյ մը գլուխն անցնելով օգնութեան կարօտ տկարաց պաշտպան, եւ երջանկութիւն աւրող անձնասիրաց գլուխը զարնող քաջ մէկը կըրնայ ըլլալ: Իմաստուն եւ առաքինի տիկինը համուզուած էր որ տղուն միտքն աւելի կերպաւորելու եւ իր դրած վախճանին հասցնելու համար՝ պէտք էր որ առջին հին բանաստեղծից եւ պատմագրաց գրքերը դնէր, եւ ասով Հենրիկոս նորէն Իկիսհայտ դարձած ատեն՝ աս գրոց մէջ իրեն հարկաւոր բաները ցլադ սորված եւ աս ծանօթութիւններով հարստացած էր:

Այլ Հենրիկոսին վրան այնպիսի զարմանալի բաներ նշմարելի կը ըլլային, զոր կարճատեսութիւն մը պատահմունք կոչել սովոր է. արդէն մտացը մէջ այնպիսի սերմեր ցանուած էին որոնք երթալով պիտի աճէին եւ անտառներ ձեւացնելով՝ իրենց արմատներով երկիրներ իրարու հետ պիտի միացընէին եւ իրենց հովանւոյն տակն՝ աղբեր պիտի պահէին: Իր մտածելու եւ քննելու արթուն միտքը՝ հին ատենուան այնչափ օգտակար գործքերը՝ նոր ատենուան սովորութեանց փոշով ծածկող, եւ այնչափ ազարակներու կորուստ սպառնացող մարտի ամպ մը մղող հովնուստի գալը արդէն իրեն կը ցուցընէր: Հենրիկոս ամէն կարօտելոց առանց հպարտութեան օգնութեան կը հասնէր, որովհետեւ իր ուսումն իրեն աս համուզումը տուած էր որ մարդկային կենաց ասպարիզին մէջ ապրողն մը առջի գործքն աս պիտի ըլլայ, եւ թէ ընկերին օգնողը, նոյն իսկ իր անձին օգնած կ'ըլլայ: Հենրիկոս աս խորհրդոց մէջ ընկղմած ըլլալով, այսպիսի ծառայութեան եւ ոչ մէկ հատն իրեն նախատական կը համարէր, բաւական որ կարող ըլլար

մէկու մը օգնութեան հասնիլ, հոն կը գտնուէր. սըր-տին մէջ ոխ պահել չունէր, որովհետեւ աղնուական սրտի մ'արժանի բան չէր սեպեր:

Վիզլային ընտիր խօսքն «Բարիք ընելն բարիք կը բերէ», եւ Վերպերկային, զոր տղան միայն իբր դայեակ կը ճանչնար, սովորաբար շատ անգամ կըր-կնած առականոր խօսքը «Բարիք ընելն արդարութեան կը մօտեցընէ», երիտասարդն իրեն գործոցը կանոն ըրած էր: Վարօտելոց կամաւ ձեռքը կ'երկնցընէր, եւ հասարակաց բարւոյն համար ամէն բան, նոյն իսկ իր անձը կը զոհէր:

Հենրիկոս՝ ճշմարիտն ու բարին քննելու եւ ի գործ դնելու սիրովը՝ նոյն իսկ մարմնովն ալ ճարպիկ ու զօրաւոր եղաւ. առանց որոց՝ նոյն ապականեալ ժա-մանակը՝ նոյն իսկ զօրաւոր եւ պատերազմասէր մարդ-կան կամացը ոչ յարգութիւն կը տրուէր եւ ոչ ալ կը հնազանդուէր: Վայրենի ձիու մը վրան աշտանա-կած ատեն, ինքն ու երիվարը՝ հին առասպելաց մէջ յիշուած յուշկապարկին պէս՝ երկուքը մէկ էակ կը կարծուէին: Ինք իբր մարտիկ կրնար իր փորձառու բաղկացը վստահելով որպիսի եւ իցէ հզօրի մը դէմ ելլել. իբր հանձարեղ խաբեբայ թշնամոյ մը դէմ, իբր սուսերամարտ իր ճարպութեամբն իրմէ շատ աւելի վարժերը գետին կը պառկեցնէր, իբր լողացող՝ կարծես թէ ջրոյն՝ միայն ձկանց տարրը ըլլալը սուտ հանել կ'ուզէր, իսկ իբր պատերազմող ամէն ատեն դափնիներ կը ժողովէր: Ուրիշներուն տուած խոր-հուրդը մինչեւ որ հասուն խորհրդով չէր կշռեր կամ չէր փորձեր՝ ի գործ չէր դնէր: Իրեն դէմ խօ-սողը թէ եւ անիրաւ ըլլար մտիկ կ'ընէր եւ հանգար-տութեամբ անոր քաբկա՞մ անունը կու տար, բայց այնպիսի մէկու մը որ զինքը յանդգնութեամբ կը նախատէր եւ իրեն դէմ կ'ելլէր, մարտ կը հրատա-րակէր եւ յաջողութեամբ խնդրոյն վերջ կու տար:

Ըստ ասպետական պատանին ինչ որ կը համարէր որ կարող չէ ընել՝ չէր՝ ծածկեր, բայց իր վրան ըն-դունած գործքի մը համար ալ շատ գործակից չէր ուզեր: Օր մը Հելմոնտ դքսին՝ որ իրեն աս նկատմամբ հարցում կ'ընէր, պատասխանեց. «Առջեւէս դացող բազմութիւնը կրնայ թշնամիս գտնել եւ ինծի իմա-ցընել, քովէս դացող բազմութիւնը՝ կրնայ իմ՝ վըս-տահութիւնս վաստրկիլ, իսկ ետեւէս եկող բազմու-թիւն մը ճամբաս զօրաց ճամբայ կ'ընեն, եւ իմ օգուտ ընելու կարողութենէս աւելի փնաս կ'ընեն»:

Իր՝ ըստ մասին Հելմոնտ դքսէն, ըստ մասին խոհեմ՝ Վէնտէլայէն, ըստ մասին իբր դայեակ ճանչ-ցած Վերպերկայէն բայց ըստ մեծի մասին Վիզլայէն ընդունած սքանչելի կրթութեան պտուղներովը վատ անձանց պէս ամենեւին ցոյց չէր ընէր, այլ վարպե-տական եղանակաւ մը կը գործադրէր: Հենրիկոս իբր զարմանալի տղայ մը ամէն կողմ անուն հանեց:

Վիզլայ տիկինն որ մայրական բարեհաճութեամբ աս Էկիսհայմի Գտեալն երբեմն հեռուէն երբեմն մօտէն կը դիտէր, երբոր համոզուեցաւ թէ տղան

յաջողակութենէ յաջողակութիւն կ'ընթանայ եւ միշտ ի կատարելութիւն կը դիմէ, եւ՝ թէ պատերազ-մի եւ թէ յաղթութեան մէջ իր նախանձոտները գերազանցելով իր ետեւը կը թողու, զինքն իր անձ-նական եւ աղնուական պահապանաց կարգին մէջ խո-թեց, եւ իրեն քանի մը գործքեր յանձնեց որոնք միայն տարեւոր մարդու մը գործքեր էին: Հիմայ Հենրիկոս ալ փառաց ճամբու մէջ մտած էր, եւ Ռո-պերթին ընկերութեամբ տնէն կայսերական պալատը քաշուած ատենն ամէնքն ալ կը սգային: Վէնտէլայ, Հելմոնտ դուքսը եւ Վերպերկայ զինքը գրկելով ու-րախութեան եւ ցաւոց արցունք կը թափէին, իր բախտը մտածած ատեննին կ'ուրախանային, բայց իրենցմէ բաժնուիրն ալ իրենց մեծ ցաւ էր. իրենց մխիթարութիւնը միայն ան էր որ Վիզլային ասպե-տական թիկնապահը երազընթաց ձիով իրենց շատ անգամ այցելութեան պիտի ելլէր, եւ իրենց խնա-մոտ հոգն ու սէրը պիտի չմոռնար:

Հենրիկոս՝ դքսոյն, դքսուհւոյն եւ իր սիրելի դայեկին ձեռքը պագաւ, բայց իր սրտոտութիւնը զարմանալի եղանակաւ մը լքանելու կը սկսէր: Վերպերկային կարմիր ներկած աչուքները կը տես-նէր, եւ անով՝ անոր սրտէն անցած ցաւն ու տրե-րութիւնը իբրեւ պատուհաններէ հոգւոյն նայելով կը նշմարէր. աս տեսնելով նորէն անոր կրծոցը վրան ինկաւ՝ ուր իբր ստեղծայ մանուկ շատ անգամ հանդ-չած էր, եւ բարձրաձայն կու լար: Անոր համբոյրն ու օրհնութիւնը սրտին մէջ իբր մայրական համբոյր ու օրհնութիւն կը զգար:

Վերպերկային չէ թէ վիճակը զոր ոչ որ դի-տէր, չէ թէ իր դժբաղդութիւնը զոր նոյն իսկ ինք մտոցած էր, այլ կ'երեւար որ մաքուր միտքն ու սըր-տին բարութիւնը զինքը Վէնտէլային բարեկամ եւ բոլոր Էկիսհայմի բնակչացը սիրելի եւ պատուական ըրած էին: Ըստ մասին աս միմամբ եւ ըստ մասին ալ համարելով որ իր ամուսինը վախճանած ըլլայ՝ Վերպերկայ Էկիսհայմ մնաց. ինք իր որդին Ռոպերթին յանձնեց որ հիմայ զօրաւոր մարդ մ'եղած էր եւ զինքն ամէն եղանակաւ երդուընցուց որ իր որդոյն վրան իրեն կարելի եղածին չափ ստեղծ լուր բերէ:

Էկիսհայմին բնակիչները՝ Հենրիկոսին համար ամէն օր աղօթած ատեննին՝ Ֆիխթէնշթայն՝ պալատին մէջ Հենրիկոսին նկատմամբ ան էր, ինչ որ Հելմոնտ Էկիսհայմի մէջ էր. որովհետեւ աս քաջ մարդը Նա-խախնամութեան գործոցը ընթացակից ըլլալու կը ջանար, որ զինքը աս տղան ազատելու կոչած էր: Արդէն Ֆիխթէնշթայն լսելով որ Հելմոնտ ու Վէն-տէլայ աս տղան սիրով ընդունէր են խիստ ուրախա-ցած էր, եւ ետքէն աս զարմանալի տղուն պատմու-թիւնները լսելով սիրտը կը ծիծաղէր, եւ երբոր ան ալ լսեց որ Վիզլայ կայսրուհին իրեն մայրական սէր կը ցուցընէ եւ անոր ասպետութեան ու դիտու-թեան մէջ ծաղկելուն փոյթ կը տանի, աս գործքիս մէջ Նախախնամութեան մատը կը տեսնէր. բայց աս

ասպետական պատանուոյն Տիմայ կայսերական թիկնապահաց մէջ մտնելը տեսնելով, իբր Մէնդոր մ'անոր մերձեցաւ, որովհետեւ աղէկ գիտէր որ արքունեաց յատակը հոգւոյն առողջութեանը աւելի վնասակար է քան թէ անտառի մը խոնաւ գետինը մարմնոյն:

Հենրիկոս մինչեւ Տիմայ թէ եւ կերպերկայէն զատ ուրիշի մը համակրութիւն չէր ստացած, բայց յանկարծ Ֆիլիթէնշթայնին հետ անանկ կապուեցաւ որ նոյն իսկ ինք կը զարմանար եւ առանց անոր խորհուրդն հարցնելու բան չէր գործեր եւ բանի մը ձեռք չէր զարներ:

Հենրիկոսին արքունեաց մէջ գտնուելու սկսելէն քանի մ'ամիս անցնելէն ետքը Ռոպէրթ օր մը դէպ ի Եկիսայմ վազեց, հոն ամէնքն ալ Ռոպէրթին բոլորտիքը ժողուեցան եւ բան մը լսելու կը բաղձային: Ռոպէրթ պատմելու շատ բան ունէր բայց ուստի սկսելիքն եւ ուր գաղբելիքը չէր գիտեր. եւ երբոր իրեն բիւր հարցումներ ընողները տեսնելով որ աս եղանակաւ բան մը լսելիք չունին՝ լռեցին, Ռոպէրթ ամէն բան պատմեց թէ ինչպէս Հենրիկոս արքունեաց մէջ կը սիրուի, եւ թէ օր քան զօր կիզկէլ կայսրուհւոյն հաճելի կ'ըլլայ: «Իրիկուն եղած ատեն», կ'ըսէր պատմողը «երբ պալատան ջահերը կը վառուին, Հենրիկոս աղնուական ծառաներէն մէկուն ձեռքը կանչուելով, թեւին տակը գիրք մ'առած կիզկէլային խոցը կ'երթայ, եւ որովհետեւ աղէկ ու կարգաւորեալ կը կարգայ, կայսրուհին իր դստերը հետ բանած ատենը, որպէս զի ժամանակը կարճեցընէ, հրաման կու տայ իրեն որ բարձր ձայնիւ կարգայ: Տիկինն անոր աղէկ առողջութեան եւ հարցուած ատեն տուած կարգաւորեալ պատասխաններուն ու մեկնութեանցը վրայ շատ կը հաճի. վերջապէս արքունեաց մէջ միայն անոր վրան կը խօսուի. եւ ուր որ գովեստի խօսք մը կը խօսուի կրնայ մարդ ապահով ըլլալ որ խօսքն Եկիսայմի գտեալին վրան է: Ազնէս ալ Հենրիկոսին վրայ մեծ սէր կը ցուցընէ, երկուքն ալ իրար փոփոխ կը յարգեն եւ կը սիրեն: Այսպիսով աս բանս հաշտ աչօք կը տեսնէ, եւ առ հասարակ արքունեաց մէջ արքունականաց իրարու աղանջէն վար խօսածներն ալ աս է եւ ամէնքը կը համարին թէ օր մը Հենրիկոս կայսեր փեսան պիտի ըլլայ»:

Թ. Վիթթեքիւն:

Սովորաբար Ռոպէրթին Եկիսայմ երթալու համար բռնած ուղիղ ճամբուն վրան տեղ մը կար ուր հարկ էր որ ճախնային տեղէ մ'անցնէր, որուն մէջ միանգամայն վտանգաւոր կողմեր ալ պակաս չէին: Միայն ցորեկ ատեն՝ երբ ամէն բան պայծառ կը տեսնուէր, երբ ո՛ր կողմը ձախէն ո՛ր կողմը աղէն զարնուելիքը կը գիտցուէր, հնարաւոր կ'ըլլար աս ամայի տեղերէն անցնել, իսկ գիշեր ատեն միայն մուրեկելով նոյն կողմերն ինկողները կամ փախտականներն անցընելու կը ստիպուէին: Շատերն արդէն աս ճախձա-

խուտ տեղերն, իրենց անմտութիւնը կամ յանդրդնութիւնն ըսեմ՝ կեանքերնին կորսնցընելով ճանչցան: Այլ թիթէքինտ անուամբ բարեպաշտ անձ մը այսչափ անթիւ դժբախտութիւնները տեսնելով, եւ կարօտելոց օգնութեան հասնիլ բաղձալով, հոն բլրան մը տակ հիւղ մը շինեց: Աս բլուրը ճախնոյն մօտերը կը վերջանար: Այլ թիթէքինտ գիշերները պահպանութիւն կ'ընէր, եւ մթնցածին պէս դուրսը լոյս մը կը վառէր որ մըրրեալները նոյն լոյսը տեսնելով իմանան թէ մօտ տեղ մ'իրենց փրկութեան յոյս կայ:

Մերձեցած գիշերը մարելու մօտ եղած օրուան լուսոյն վերջի ճառագայթները ծածկած ատեն, աս փրկութեան լոյսն իր ճառագայթները մինչեւ ճախնին մէկալ կողմը կը հասցնէր: Ռոպէրթ Ֆրայտանք բլուրոյն անտառներուն մէջէն դուրս ելլելով, եւ աս լոյսը տեսնելով միտքը դրաւ որ ինք իրեն սիրտ ընելով աս ճախնին մէջէն ձիավարէ: Ռոպէրթ արդէն ուրիշ անգամ աս տեղէն անցնելով Եկիսայմ գացած էր: Քաջութեամբ եւ միանգամայն զգուշութեամբ մը մեջը մտաւ, իր խորհուրդները ձիուն ամէն մէկ քայլ առնելով՝ սխալ կողմ մը կոխելու եւ սուղանելու պարագաներով զբաղած էին: Իր կենացը համար մեծ հոգ կը տանէր, գլխաւորաբար որպէս զի Հենրիկոսին եւ կերպերկային կարելի օգնութիւնն ընէ. որովհետեւ կը մտածէր որ ատեն մը պիտի զարնէ ան ժամն՝ որուն մէջ ինքն ալ անոնցմէ սպասելու յոյս մը պիտի ունենայ: Երբ գիշերանց ձիավարելու ատեն՝ այսպիսի խորհուրդներ Ռոպէրթին զգածմունքը կը գրաւէին, երբոր անցեալն իր գեղեցիկ եւ սղալի պատկերներով իր աչաց առջին կու գար, իսկզբան այսպիսի վտանգաւոր տեղէն անցած ատեն մեծ մտադրութիւն կ'ընէր, բայց վերջէն աս խորհուրդներու զբաղելով, ասոնք իր ուշադրութիւնը կը նուազընէին: Հոխֆուրդ կոմսն աչաց առջին կու գար, որ այնպէս զարմանալի եղանակաւ մ'աներեւոյթ եղած էր, եւ որուն վրան՝ կորուսեալ Հենրիկոսը ինտուելու ելլելէն եւ անտառաց մէջ թափառելու սկսելէն ետքն ամենեւին լուր մ'առած չունէր. «Ուր կրնայ եղած ըլլալ», կ'ըսէր ինք իրեն «ան քաջ եւ աղնուական ասպետը. եւ աչքը վեր վերցուցած դէպ ի լուսին կը նայէր՝ որուն արծաթի ճառագայթները ճախնին վրայէն կը ցրանային, եւ աս դրից մէջ աչքէն քանի մը կաթիլ երեսներէն վար կը վազէին, եւ անցելոյն յիշատակներն անգամներն կը գողացընէին: Այսպէս արթնութեան երազով մը լուսնոյ լուսոյ մէջ ձիավարելով, եւ անցեալը մտածած ատենը ներկայ վտանգը մոռնալով, ինք զինքը ձիուն ձեռքն յանձնած էր որ թէ հեծեալն ու թէ զինքը նոյն տեղէն անցընէ. բայց յանկարծ սարսափէ յառաջ եկած «Օգնեցէք, փրկեցէք», աղաղակաւ մը, մինչեւ ձիուն թամբը ճախնի մէջ տուգաւ:

«Աստուծոյ (Գըւըւ «ղաճ») թուիր բռնէ հաստատուն կեցիք», գոչեց ձայն մը մթան մէջ եւ հեռուէն: Ռոպէրթ մարդու մը մտաւորութենէն քա-

ջարտուելով, առանց որոյ ճախնին մէջ անհետ պիտի կորնչէր, նորէն կրցածին չափ պոռաց «Ո՛չ ձախ կըրնամ շարժիլ եւ ո՛չ ալ աջ, ձիովս մէկտեղ ճախնի մէջ միտուած եմ. ժամանակը չանցած օգնեցէք, փրկեցէք»:

«Մինչեւ որ գամ հանդարտ կեցիր մի շարժիր»:

Արագոտն մարդ մը, ձեռքը գոց կանթեղով Վիթթէքինտին անակին բլրէն վար կ'աճապարէր, եւ շատ անգամ կը կրկնէր. «Հանդարտ կեցիր Ռոպէրթ Գրայտանք, հիմայ կը հասնիմ»:

Ռոպէրթ, մարդուն ըսածն ըրաւ եւ ձիուն վրան նստած անշարժ կը սպասէր, ձին ալ կարծես թէ օգնութեան ձայնը լսած եւ հասկցած ըլլալով անշարժ կը կենար. միայն կրցածին չափ դուրսը ջրէն դուրս կը հանէր: Գիշեր ատեն, զիս ձայնէս ճանչցողն ո՛վ կրնայ ըլլալ, կը մտածէր Ռոպէրթ, ինք աս առեղծուածը դեռ չլուծած՝ աճապարող մարդն եկաւ հասաւ, կանթեղը դետինը դնելով, ի սկզբան Ռոպէրթը ձիուն վրայէն վար առնելով ճախնէն դուրս հանեց ետքը ձին ալ կրցաւ աղատել:

Անծանօթը՝ հեծեալն ու երիվարը հաստատուն երկրի վրան բերելէն եւ զարհուրելի մահուանէ աղատելէն ետքը, կանթեղը Ռոպէրթին երեսը մտնեցուց եւ ուրախութենէ տատանեալ ձայնով մը գոչեց, «Այո դ՛ու՛ն ես, փոխուած . . . չէ. փոխուած ալ չես. դուն ես»:

«Ո՛վ պիտ'որ ըլլամ», հարցուց Ռոպէրթ «Թէ որ ան եմ՝ զոր դուն կը կարծես»: Բայց Ռոպէրթը հազիւ թէ աս խօսքերը զուցեց, զինքը փրկողին հեղուկ ձայնը յանկարծ իր վրան յիշատակներ եւ զգածմունքներ զարթոցց. զարմացմանէն եւ ապշուածէն կը դողար, եւ կը տարակուսէր ալ որ Երկինք այնչափ շնորհաց վրան իրեն աս ալ կ'աւելցնէր: Յանկարծ իր դիմացը կեցողին ձեռքէն կանթեղն յափշտակեց եւ անոր երեսը մտնեցնելով, հիմայ ալ իրօք զՀոսփօրդ դուրսը ճանչցաւ եւ «Հայր, հայր իմ», գոչելով անոր կրծոցը վրան ինկաւ: Քիչ մ'ատեն աս դրից մէջ կենալով, վերջապէս դուրսը վերցուց եւ դքսին՝ որ իրենները մեռած կը համարէր, յայտնեց որ ողջ եւ աղէկ վիճակի մէջ են:

Էկոբորտոս այսպիսի անյուսալի երջանկութեան առաւելութենէ կէս մը գինովցած ըլլալով, ալ ուրիշ հարցում չըրաւ. ետքը նորէն իրար գրկելով սկսան բլրէն վեր ելլել: Հոս Վիթթէքինտ ձերուսին ասոնց կը սպասէր, եղած դէպքին վրան ուրախացած իր արծաթի պէս սպիտակ եւ նահագեղանակ մարդը ձեռքն առած կը շոյէր, եւ անոնց հասնելուն կը փափաքէր:

Երբ Ռոպէրթ յոգնած ձին քաշելով մեկալէն յառաջ տնակն հասաւ, Վիթթէքինտ զինքը լուսնոյ լուսոյն դարձրնելով, զարմացմամբ գոչեց. «Գունն ո՛վ ես, որ քեզմով մուշի մը բերանը բացուեցաւ, եւ կենդանի մեռեալ մը նորէն կենաց գառնալով, մարդու կարգ անցաւ: Հոսփօրդ քու ձայնդ լսելով,

ձուարական, վեր ցաթկեց եւ սեմոց վրայէն թաւալելով վար վաղեց. ուր որ ուրիշ անգամ՝ ճախնին վրայէն դէպ ի հոս մէկու մը մտնեալը տեսած ատեն խուցը կը քաշուէր եւ կը պահուէր: Ես աս մուշի մարդատեացն Աստուծմէ վրաս խաւրուած խաշ մը կը համարէի եւ կը պահէի. եւ կարծիքս ան էր որ՝ որովհետեւ առողջանալն անկարելի էր, շուտով բանը պիտի բուսնէր: Կարելի բան էր որ գերեզման յուղարկուելու մուշն ու անշարժական զանգուած մը վտանգի մէջ եղող անձի մը վազէ, օգնէ. ուրախանայ, ծիծաղի եւ լայ», Աս խօսքերն ըսելով բարեպաշտ ձերուսին զբարեքս գրկեց, որ դեռ իր երազներուն մէջն էր, եւ մինչեւ որ խելքը գլուխն եկաւ, մինչեւ որ համոզուեցաւ որ աս վայրկեանն ալ պիտի տեսնէ եղեր, քանի մը վայրկեան անցաւ: «Ուրախութեան արտասուք են», գոչեց Էկոբորտոս՝ ձերոյն համբուրին նոյն եղանակաւ պատասխանելով, «Լացքս ուրախութեան լացք է: Ո՛չ. կը կարծէի որ Աստուծմէ եւ աշխարհէ լքեալ թողեալ եղած ըլլամ. մէյ մ'ալ . . . մտածէ մէյ մը ինձի համար մահուամբ զոհ եղող աղուականի մը որդին տեսայ: Աս դիւտին ուրախութիւնն աւելցնող պատճառին մէկն ալ ան է, որ նոյն ինձի համար մեռնող աղուականին տղան կը պատմէ թէ ամուսինս ու զաւակս դեռ ողջ են եղեր: Այո կենդանի են եղեր անոնք որոնց համար անպատմելի սոց մէջ, եւ աս վիճակիս հասած էի, որով մազերս ժամանակէն յառաջ ձերմկան, եւ ուրախութեան զգածմունքներս պաղ սառուցէ ընդարմանալուն նման կրծոցս մէջ՝ մարած ու մեռած էին: Հիմայ ուրախ եմ, հիմայ ուրեմն, երջանկութեան զաւակ, Հոսփօրդ Ռոպէրթին գառնալով որ քաջ պատերազմող մը գրիւք կանգուն անոր առջին կեցած էր, ըսաւ՝ լուս տեսնենք իմիններս ո՛ր են, ո՛ր կ'ապրին»:

- Առաջինի մտերն ու մէջը:
- Ո՛չ Երկինք, ինչ անմտութիւն: Գ՛ուրս. պէտք են ելլել դ՛ուրս, անտառաց մէջ:

Ռոպէրթ դուրսը ցնցեց, դքսոյն ձեռքը բռնելով, զանի ընտանեալը շարժելով ըսաւ. «Հայր՝ Աստուծո՞վ զձեզ թողուցած չէ, եւ զարմանալի եղանակաւ մը մեզի ճամբայ բացած է»:

— Ի՛նչպէս. խօսածներդ չեմ հասկընար, չեմ կրնար ըմբռնել, միայն մուծ կամ մտացածին խորհուրդներ կու գան միտքս, պատմէ, պատմէ, եւ աս առեղծուածը լուծէ:

«Երեսը, ներսը տնակին մէջ, ես քու յանկարծ մարդկան կարգն անցնելու պատճառը մանրամասն պիտի տեղեկանամ, ուրեմն մտէք, հոն կանթեղիս լուսոյն առջին իրարու երեսը տեսնենք»: Վիթթէքինտ աս խօսքերն ըսելով երկուքն ալ ներս խոթեց, ետքը ճախնային ջրերէն թրջող անասունն ալ գոց տեղ մը տարաւ, եւ տնակը մտած ատենն եղած դէպքին վրան արտաքոյ կարգի ուրախացած ըլլալով երիտասարդի մը պէս զուարթ էր, եւ զբարեքսը

Ռոպէրթին համար զդեստ մ'ու ըմպելիք պատրաստելու զբաղմանց մէջ գտաւ:


Մինչև որ աս երկու հարցախնդիրներուն խօսելու կարգն եկաւ նէ շատ ատեն անցաւ. Վիթթէքիստ կը բաղձար քանի մը բաներ գիտնալ, որոնք դքսոյն վիճակին վրան իրեն լըս մը կրնային տալ Ռոպէրթ ամէն բանին պատասխանները տուաւ եւ նախ եւ յառաջ Վերպերկային եւ Հենրիկոս զարմանալի տղուն վիճակն ստորագրեց, ետքն ալ աւելցուց «Հայր Հոսֆուրդ ուստի ճանչցար իմ ձայնս»:

«Մն զարհուրելի վայրկենէն ի վեր, երբ անտառի մէջ քու վերջին «Օֆէնցէ», «Էրէնցէ», աղաղակաւ սրտիս հատորին զաւկիս կորստեանը կամ գողցուելուն վրան համոզեցայ, նոյն խօսքերը միշտ ականջս կը հնչէին: Իմ աս պատճառէն ունեցած անզգայութեանս ու ապշութեանս մէջ ստէպ աս օֆէնցէ, «Էրէնցէ» բառերը կը կրկնէի. որովհետեւ ինծի կ'երեւար որ աս խօսքերով զամէնքն օգնական կըրնայի ունենալ: Ծառերն, խոտոջներն, աւերակներն աս իմ խօսքերս որչափ անգամ լսած են, եւ իմ ասանկ պոռալուս երբ արձագանգն ականջս կը հասնէր, կը դողդոջի եւ խելացնորի մը պէս մտիկ կ'ընէի: Արդ' երբոր հիմակ ալ քու մի եւ նոյն աղաղակաւ օֆէնցէ «Էրէնցէ» պոռալուք բառերը լսեցի, վրաս զօրութիւն մ'եկաւ, աճապարեցի. ինծի անանկ կուգար որ մէկն աչքերէս վարագոյր մը եւ ոտիցս տակէն փուշ մը կը հանէր. նոյն ատենն իմ վազելուս կամ իմ վրաս եղած դրդման պատճառն ան չէր որ կանչողը դուն պիտի ըլլաս, այլ միայն մէկ անընդդիմանալի բռնութենէ մը հոն կը մղուէի, եւ երբոր կանթեղն երեսդ բռնելով զքեզ ճանչցայ, ան ատեն խելքս գլուխս եկաւ: Քու գրկիս առնութիւնդ, իմիններուս ապրելուն վրայ տուած ապահովութիւնդ, իմ կրծոցս մէջը զիս հիւժող հուրը մարեց, եւ նոյնը հաճոյարար ջերմութեան մը բարեխառնեց եւ իմ բանականութիւնս ինծի ետ դարձուց: Զարմանալի եւ երկայնժամանակեայ մարելէն արթնցայ, եւ դուն սիրելի որդեակ, քու երեւնալովդ եւ քու լրերովդ իմ մնացս վերջն օձեցիր ու բժշկեցիր»:

Լէոբոլտոս պատմեց թէ ինչպէս նոյն ատեն լըրանց վրայ Գասէլիարդին գնդոյն հանդիպեցաւ, եւ անոնց հետ մէկտեղ վառեալ ջահերով բոլոր գիշերը վայրապար զՀենրիկոսը փնտուեցին. թէ ինչպէս իր քաջալերութիւնը կորսնցընելով, յուսահատութիւնը վրան տիրելով զանազան անպիտան խորհուրդներէն Փարիէնաւին զանգակներովն արթնցաւ: «Ես ինքիբնէս», կ'ըսէր Լէոբոլտոս իր ուշադիր ուն-

կընդրին. «տանուհինգ օր լեռները բոլոր պարտեցայ. բայց կորսուած տղան դտնելու համար ըրած բոլոր ջանքս Գասէլիարդին մարդիկներուն հետ փնտուելուս պէս անպտուղ մնաց: Ուրիշ անգամ նորէն Գասէլիարդին ուրիշ մէկ գնդոյն հանդիպեցայ, բայց ասոնք առջիններուն պէս՝ որոնք պղտիկ Հենրիկոսը փնտուելու օգնած էին, անոնց պէս մարդասէր չէին. անոնց հետ կուուրջ բռնուեցայ, որուն վերջն ան եղաւ որ իրենք իզմէ աւելի զօրաւոր ըլլալուն համար սնոնց մատուցեցայ, եւ զիս շղթայի զարկին: Աս մարդիկները զիս առին Ալպեան լըրանց մէջ ժայռերով պատած տեղ մը տարին. հոն Գասէլիարդիս մարդասիրութեամբ ընդունեցաւ. եւ իբր երկրորդ հրամանատու իր ծառայութեան առնելու առաջարկութիւնն ըրաւ. բայց ես աս առաջարկուածը մերժեցի. եւ երբոր իմ մերժելուս վրայ մեծապէս զարմանալով պատճառն հարցուց, համարձակ զրուցեցի, որ իմ վրաս անիրաւբար դրուած քսոտքին արժանի եղած կ'ըլլամ թէ որ աւաղակաց հետ ընկերութիւն ընեմ: Գասէլիարդին մարդիկները կը համարէին թէ աս պատասխանովս իմ բանս բուսաւ, եւ նոյնը իրենց կերպարանքէն կ'իմանայի, բայց աւաղակաց իշխանը ծիծաղեցաւ, իբր թէ ես զինքը նախատելու կարողութիւն չունենամ. ետքն ինծի հետ կերակուր ուտելէն վերջն ըսաւ, որ ինծի աղատութիւն կուտայ, ուղեմ: Նէ իրեն մասնակից ըլլամ, իսկ թէ որ չեմ ուզեր աղատ մնամ. բայց ի վերայ այս ամենայնի զիս բոլորովին ազատ թողուլ չուզեց, եւ այնպէս հրաման տուած էր որ փախչելու փորձ մ'ըրածիս պէս մահն անհրաժեշտ վրաս պիտի հասնէր: Այսչափ բազմաթիւ գնդոյ մը դիմացն իմ զօրութիւնս ինծի նեցուկ չէր կրնար ըլլալ. նոյնպէս համոզուած էի որ խաբէութիւն մ'ընելով աղատիլն ալ կարելի չէր. որովհետեւ աւաղակները նոյն կողմերուն աղէկ տեղեակ էին եւ զիս դիւրաւ կրնային բռնել: Անոր համար խիստ հարկաւորութիւնը տեսնալով մնացի, Գասէլիարդին հետ մտերմբար կ'ուտէի, կը խմէի. եւ անոր ամէն շարժմանց մէջ նոյն իսկ ծովի վրան միատեղ կ'երթայի: Գեւ հիմակ ալ հոն տեսածներս միտքս եկած ատենն ոսկերացս վրայ սարսուռ կու գայ. ամէն կողմանէ արիւն կը վազէր: Գեղերու, վանքերու, նաւերու այրիլը կը տեսնէի, վիրաւորաց հեծելն ու հոգեվարաց հեւալը գիշեր ցորեկ ականջս կը հասնէին եւ տաք արիւնս երակացս մէջ կը սառէր: «Հզորաց եւ կայսեր մ'իրաւունքը ի գործ կը գնենք», կ'ըսէր Գասէլիարդի ծիծաղելով ամէն անգամ որ աս բաներուս վրան իրեն աղքարարութիւններ կ'ընէի. աս բարկացոտ եւ արիւնոտ մարդն իմ ըսածներս բնաւ գէշ մտօք չէր առնէր. եւ անգամ մ'երբոր շարժմաներով հիւանդ էի իմ քովս հիւանդ նայողի մը պէս կը սպասէր եւ ինծի հետ շատ քաղցրութեամբ կը վարուէր»:

Պիտր շարունակուի:




ՄԱՂՊԵ ՄՇԱԿՈՐԹԻՒՆ

Բ. ԱՐՄԱՅԻ ԺԱՂԻՆԵՐ

Գիշերազուարթ (Mirabilis, Կէճէ «էֆ»):

Աս ծաղիկը յատկացնող իր 5 մասնեայ բաժակն եւ երկայն ու ձագարածեւ ծաղկի պտակն է: Հասարակ Գ. (M. Jalappa). ասի հանգուցաւոր արմատ ունի, տունկը 1-3 սանաչափ բարձր է. ճիւղերն ալ նոյնպէս հանգուցներ ունին. տերեւները սրտաձեւ են. ծաղիկները ալւուր կարմիր, կամ դեղին, եւ կամ երկուքէն խառնուրդ, կամ ձերմակ կարմիր խառնուրդով ձագարածեւ են: Աս ծաղիկները իրիկուան դէժ կը բացուին, եւ նուազ ու հաճոյական հոտ մ'ունին. Յուլիսէն մինչեւ Սեպտեմբեր կը ծաղկին: Սերմէն ալ յառաջ կու գայ, արմատներն ալ կը մնան. որոնք յորտերը չկոխած պէտք է գետնէն 3-4 մասնաչափ վերէն ճիւղերը կտրելով, հողէն դուրս հանել, եւ գետնը ներսը յորտէն սլ վախ չըլլար նորէն սնկել: 2 տարուան արմատէն յառաջ եկած տունկերը թէ կանուխ եւ թէ աւելի գեղեցիկ կը ծաղկին: Որովհետեւ ասոնց սերմերը դիւրաւ կը թափին պէտք է մտադիր ըլլալ եւ հասածին պէս ժողովել:

Արկայնածաղիկ Գ. (M. longiflora). ասոր ճիւղերը աւելի պոսկած կ'ըլլան, տերեւներն առջինին պէս սրտաձեւ կամ աւելի նիզակաձեւ են, անկոյն ամէն կողմը աւղամաղ (Բէյ) ունի. եւ ժողով ժողով ձերմակ 2-3 մասնաչափ երկայն խողովակով ծաղիկներ կը բանայ, որոնք իրիկուան դէժ նարնջի ծաղիկներուն պէս անուշ կը հոտին:



ԱՍՏԵՂԱՔԻՏԱԿԱՆ

Գիսաւորաց վրայ համնստու տեսութիւն մը:

Թէ որ մէկը մեզմէ մարդկութեան զարհուրելի թշնամին սլ ըլլալը դիտնալ ուզէր, կրնայինք առանց մտածելու պատասխանել թէ աւելորդապաշտութիւնը կամ նախապաշարուն է: Եւ սլ որ պատմութիւն գիտէ եւ ի սկզբանէ մինչեւ հիմայ աս հրեշքն յառաջ բերածներուն ակզեակ է, մեզն իրաւունք տալու չիզանդաղի:

Բայց որովհետեւ որչափ կ'երեւայ, աշխարհքս առանց աւելորդապաշտութեան չիկրնար ըլլալ, անոր համար պէտք չէ զարմանալ թէ որ ի մասնաւորի գիտաւորներն ալ այսպիսի երկիւղի եւ երեւակայութեան պատճառ ասած են: Կարծես թէ աս նիւթիս մէջ լուսաւորեալ անձինք ալ, երբեմն հասարակ մարդկան հետ ձեռք ձեռքի տուած են: Արջիները երկնից հրեշքն խաբարանք (ինչպէս որ հին աստեանները կը կոչէին) անսնելով կը կարծեն որ անոր վրայ պատերազմի պատրաստութիւններ, ժանտամահ կամ ուրիշ դժուրակ բաներ կը տեսնեն: Բայց ասոր վրան երկայն ընել չենք ուզեր, որովհետեւ ուրիշ անդ աս նիւթոյն վրայ բաւական խօսուած է:

1858ին վերջերը երեւցած գիտաւորին վրան, անոնք որոնք որ կը համարէին թէ գիտաւորներն ուրիշ բան չեն բայց եթէ եղեկարական կայծեր, գլուխնին վերցընելով կ'ըսէին թէ՛ «բնական է որ այսպիսի խիստ տաք օդերէն

եաքը, ինչպէս էին անցեալ տարուան օդերը, օդին եղեկարականութիւնն արտաքայ կարգի եղած է եւ ժողովրդով աշնան գիտաւորի մը կերպարանօք բռնկած է»: Եւ աս կարծիքն ամենուն հաւատայնելու համար, աստեղագիտութեան տարեգիրները մեր առջեւ կը դնէին, որոնց մէջ կը գտնուէր թէ գիտաւորները նոյն իսկ գիտակով տեսնուողներն ամէն ատեն երեւնալէն ետքը՝ միշտ խիստ տաք ամառներ եկած են եւ ասոնք Յունիսէն մինչեւ Գեկտեմբեր երեւցած են, եւ գլխաւորաբար Սեպտեմբերի Հոկտեմբերի եւ Նոյեմբերի մէջ: Ուրեմն թէ որ աս տեսութիւնը՝ 1811, 1819, 1822, 1835 եւ 1843ին երեւցած գիտաւորներէն տիրած է նէ, որոնք միշտ տաք ամառներ եւ չոր տարիներ բերած են, աս անկատար աստեղագէտները յառաջադրութիւնը տակնու վրայ ըրած կ'ըլլան ըսելով թէ, գիտաւորները ջերմութեան հետեւութիւններն են. ուր որ աստեղագիտաց հաշիւներուն նայելով, նոյն տաք ատենները, նոյնները մեզմէ այնչափ յանբաւ հեռու էին որ երկրի վրայ ազդեցութիւն մ'ընենին անկարելի բան էր:

Մենք ոչ մէկ եւ ոչ ալ մէկալ կողմը կը բռնենք, այլ միայն գիտելու արժանի բաները կը պատմենք եւ խորհրդածութիւն ընելն ալ՝ բաղձապողովներուն կը թողուցը:

Գիտաւոր անունը ճշգիւ առեալ միայն ան աստեղաց անունն է, որոնք պոչ մ'ունին, բայց նոր աստեղագէտներն աս անունն ան ամէն աստեղաց կու տան որոնք երկնից վրայ կը թափառին եւ անորչ ատեն մը կ'երեւան, եւ աճեցող ու նուազող լուսով մ'որոշ ճամբայ մը կ'ընեն, բայց քիչ ատենուան առ առաւելն վեց ամսուան մէջ նորէն աներեւոյթ կ'ըլլան: Ընդարձակ մտօք տաւալ գիտաւորներէն գտնէ հատ հատ երկնից վրան երեւցողներն պոչ ունին, բայց ամէնն ալ՝ մուրրակներէն անով կը զանազանին որ օդային եւ կամ թէ լուսոյ մարտիդէ մը բաղկացեալ մարմիններ են, եւ որչափ որ կ'երեւայ տեսողութիւն չունին, այլ քիչ մ'եաքը կ'ոչնչանան: Իսկ ան քանի մը գիտաւորները՝ որոնց համար աս վերջի ըսածնիս արժողութիւն չունի, եւ որոնք որ կանոնաւոր ընթացքով մը շրջան կ'ընեն, օրինակի աղագաւ Էնտէլեան ծանօթ գիտաւորը, մարդկան փխտաւորներ կը կոչուին, եւ միայն շատ աղէկ գիտակով տեսանելի են, եւ մարդակաց եւ մարդակակերպից մէջ կարգ մը կը կազմեն, եւ դուրս ալ վերջիններուն կը վերաբերին, որովհետեւ ասոնց շրջանին ժամանակն ու ծամբան ալ անոնց հետ նմանութիւն մ'ունի, եւ ճիշտ խաւարմանէն քանի մը ատոիծան միայն կը խտարին: Իրական գիտաւորները զճիւր խաւարմանը զանազան ուղղութեամբ կը կարեն, ինչպէս որ վերջի Տանսթեան գիտաւորը, երկնային բոլոր կարգոյք հակառակ հիւսիսէն դէպ ի հարաւ կ'երթար, եւ այնպիսի արդարութիւն մ'ունէր, որ կարծես թէ գիտէր թէ իր կեանքը կարճ է եւ ժամանակ պէտք չէ որ կորսնցնէ: Գիտաւորաց ծամբան յիշեալ յատկութիւնը հաշուելը՝ գգիտաւորները արեգակնային արբանեակներ համարող աստեղագիտաց համար, դիւրին բան մը չէր. որովհետեւ, անոնց ծամբան ոչ ձուածեւի ոչ կանածեւի եւ ոչ ալ աւելի կրնային բերել կամ նմանցնել. անոր համար Ղիզըով իր տարակուսանաց մէջ մինչեւ կը համարէր որ գիտաւորները թափառող մարմիններ ըլլան, որոնք հաստատուն աստեղաց գաւառէն շարժելով արեգակնային կարգին մէջ թափառին:

Նոյն իսկ իրական գիտաւորաց քանի մը հառին ըստ հաշուի նորէն երեւնալուն մէջ կրնայ խարէութիւն մը մտած

ըլլալ: Ճիշդ հաշիւներուն համաձայն եւս դարձող գիտաւորաց հասարակօրէն իբր օրինակ կը բերուի Հալլէեան, Օլպէրսեան, Պիլայեան եւ Էնթէեան գիտաւորները: Աւերջինին համար արդէն խօսեցանք, բայց թէ աս վերջինը եւ թէ երեք առջինները բնաւ յառաջուրէն հաշուած ճիշդ ժամանակին երեւցած չունին եւ ոչ ալ իրենց յառաջուան ճամբուն վրան երեւցած են, եւ նոյն իսկ տեղերին ալ տարբեր տարբեր եղած են: 1835ին երեւցած գիտաւորը, որ «Հալլէեան գեղեցիկը», համարուեցաւ, 1662ին երեւցած շքեղ գիտաւորին հետ բնաւ նմանութիւն չունէր: Աս զանազանութիւնները նոյն իսկ աստեղագէտք ալ ազնի ստորագրեցին: Էնթէեան գիտաւորը երբեմն արեւելքաց մէջ գտնուած Եթէրէն արգիլուած եւ իր ճամբէն ուշացած է եղեր, իսկ մէկիններն ալ մնորակներէն ձգուելով իրենց ճամբէն դուրս ելած են եղեր: Աս խտտումը, կամ աս տեսակ մեկնութիւնը 1770ին երեւնալու գիտաւորին վրայ քիչ մը չտիէն աւելի դորձածեցին: Մենք ասոնց վրայ գատաատան ընելը մեր յարգոյ ընթերցողաց կը ձգենք:

Աս վերջի գիտաւորը 1770ին Յունիսի մէջ գտնուող Մէսսինէն էր: Աս գիտաւորը երկայն ատեն մնաց, եւ կըրնար ճշդիւ գիտուել. Է. ք. ք. էլ կը համարէր թէ ատոր ճամբուն ձեւն, ու շրջանին ժամանակը գտած ըլլայ, որովհետեւ անանկ կը կարծէր որ նոյն գիտաւորը արեւգահան բոլորտիբը ձուածեւ ճամբայ մը կ'ընէ, որուն մեծ առանցքը, երկրի ճամբուն մեծ առանցքէն 3 անգամ մեծ ըլլայ, եւ թէ իր շրջանը ընելու համար $5\frac{1}{2}$ տարուան կարօտի: Բայց աստեղագիտական տարեգրաց մէջ անոր ոչ յառաջագոյն երեւցած ըլլալը դաժնուեցաւ, եւ ոչ ալ նորէն դարձաւ: Ետքը երկայն երկայն հաշիւներ ընելով աս եզրակացութիւններն յառաջ բերին թէ. Գուցէ աս գիտաւորը յառաջ 50 տարուան մէջ շրջան կ'ընէր, եւ 100 միլիոն մղանի փոքր հեռաւորութիւն մ'ունէր: 1767ին Արամազդայ արբանեկաց մէջէն անցնելով, արբանեակները զանի $5\frac{1}{2}$ տարուան շրջանի ճամբու մը մէջ նետած են եղեր. ետքէն 1776ին ցարեկ ատեն արեւամերձ ըլլալով անտեսանելի եղած էր, բայց 1779ին Ազգաստոսի մէջ նորէն Արամազդայ արբանեակներէն այլայլելով արեւակէն առ նուազն 70 միլիոն հեռացեր է եւ 20 տարուան ընթացք մը պիտի ընէ եղեր (զոր տեսնելէք չունինք):

Իսկ գիտաւորաց բնութեանը նկատմամբ Մէսսինէր իր աստեղագիտութեան մէջ կ'ըսէ. «Մեր գիտաւորութիւնները մեզի կը սորվեցնեն թէ Ֆիզիգական մարմնոց վրան ունեցած դադարաւորին, անոնց վրան ամենեւին չեն կրնար մերձեցուիլ: Ասոնց ճամբան հազարաւոր եւ նոյն իսկ հարիւր հազարաւոր մղաններով արամագիծ ունենալով ալ կատարեալ թափանցիկ են, եւ լոյսերնին չկարիր: Մեր ամենէն աւելի անօտարացած օդը, չկրնալ մինչեւ ցժ անօտարնալ: Գիտաւորաց նոյն իսկ կատար (խիստ լուսաւոր կէտը) հաւանականաբար մեր ամենէն անօտր օգէն աւելի անօտր է. անոր համար արեւելքաց մէջ հաստատուն մարմնոց վրան մեր ունեցած դադարաւոր ասոնց բնաւ չենք կրնար գործածել: Նոյն իսկ անոնց երեւութիւն վրան երեւցած մեծ եւ արագ փոփոխութիւնները նշաններ են թէ իրենց մասունքները կը ցոլին»:

Ինք հանրապէս ասոնց կերպարանաց եւ երեւութիւն մէջ մեծ զանազանութիւններ կ'երեւան: Յաճախ շատերուն կ'որհէի եզրները քիչ կամ շատ մարտնչէ կը բաղ-

կանան, որոնց մէջ տեղը՝ աստեղագէտներէն ոմանք մեծադոյն խտութիւն մը (կուտ կոչուածը) նշմարած կը համարին, բայց աս խտութիւնը ուրիշներէն ալ կ'ուրացուի: Շատ դիպաց մէջ աս մարտնչող ծածկութիւն մ'ալ պատած է, որ արեգական ներհակ կողմը դարձած մասին մէջ աւելի տարածեալ է եւ զգուշ կը ձեւացնէ, բայց երբեմն աս մասն ալ առջի մասէն կամ թէ գլխէն մութ կամ պարայ միջոցով մը բաժնուած կ'ըլլայ:

Պոչին ձեւին բազմազան փոփոխութեանցը ստորագրութիւնները մեր անձուկ թերթի մէջ չեն կրնար ամփոփուիլ: Միայն աս կ'ըսենք որ նոյնը սովորաբար արեգական կողմը դարձած չըլլար, եւ աս պոչը անտան կը ծագի կամ երեւան կ'ելլէ՝ կամ գոնէ զգալի մեծութեան մը կը հասնի, երբոր որ գիտաւորը երկրին միջին լայնութեան կը մերձենայ, եւ կամ սովորական բացասութեամբ՝ երբոր գիտաւորն արեւամերձութեան (Périhélie) կը հասնի: Աւրիշ դէպքերու մէջ պոչը՝ նախ եւ յառաջ գիտաւորին արեգակէն հեռանալու ատենները սկսած է ամօլու. բայց քիչ մ'եաքը յանկարծ պղտիկցած է: Աս զանազան ատեն գիտաւորաց կերպարանաց մէջ յառաջ եկած զարմանալի փոփոխութեանց նկատմամբ միայն քանի մ'օրինակներ յառաջ բերելով գոհ կ'ըլլանք. նախ եւ յառաջ 1807ին գիտաւորն անունը: Աս գիտաւորը իր արեւամերձութենէն ետքը տեսանելի եղաւ եւ ազուր ու ճերմակ լոյս մ'ունէր: Հոկտեմբերի 19ին՝ պոչը դէպ ի ծայրը աւելի լայն էր, քան թէ դէպ ի գլուխը. բայց 20ին աս զգալի լայնութիւնը բոլորովին կորսնցուցած, եւ երկու ճիւղերու բաժնուած՝ այնպէս որ կրկին եղած էր: 23ին պոչին հիւսիսային մասն ալ չէր տեսնուեր եւ միայն հարաւայինը մնացած էր: Քիչ մ'եաքը առջինն ալ նորէն տեսանելի եղաւ եւ Հոկտ. 25 հիւսիսային պէս ճառագայթներ ունէր: Նոյն ամսոյն 29ին հարաւային պոչը շատ պղտիկցաւ եւ նոյնպէս հիւսիսային պոչն ալ միայն աղօտ լոյս մ'ունէր:

Պէտքը շարունակուի:

ՌԱՊՇԵՒԱԿՈՐԹԻՒՆ ԳԻՏԱՌԹԵԱՆՑ ԵՒ ԱՐԱՌԵՍԻՅ

Ռատողական գիտութեանց վրայ:

Ռատողական գիտութիւնները քանակութեանց վարդապետութիւնը կը բովանդակեն, կամ թէ ընդհանրապէս անբաներուն ուսումը կը բովանդակեն, որոնք յաւելուած կամ նուազութիւն կրնան ընդունիլ:

Ռատողութիւնը (mathématiques) խիստ ու մտադիր փոյթ կամ ուսում մը կը պահանջէ. որովհետեւ իր գործքը բոլոր ցուցումներով ու հետեւութիւններով է:

Ռատողութիւնը պարզ ու մերձեցուցեալ ուսողութեան կը բաժնուի: Պարզ ուսողութիւնը ընդհանուր քանակութեանց կը պարտադի: Իսկ անոր հակառակ մերձեցուցեալ կը սորվեցնէ աս ընդհանուր վարդապետութիւնները կամ օրէնքները քանի մը գիտութեանց դրութեանց մերձեցուցանել:

Պարզ ուսողութիւնը հետեւեալ ճիւղերու կը բաժնուի. թուաբանութիւն, Գրահաշիւ, Երկրաչափութիւն, Ալլակերպական ու Ամրողական հաշիւ:

Մերձեցուցեալ ուսողութիւնը, նմանապէս հինգ ճիւղերու կը բաժնուի. Մեքենագիտութիւն, Զրաշաղխութիւն, Աստղագիտութիւն, Տեսաբանութիւն ու Լսարանութիւն, եւ աս գիտութիւնները բնագիտութեան սահմանին կը վերաբերին:

ՍԱՆՔԱՆՈՒՐԷ ԵՒ ԶՈՒՍՐԺԱՆԻՔ

Յիշողութեան փորձ մը:

Յիշողութեան մարդկային ոգւոյն կարողութիւն մըն է: Եղած են մարդիկ որոնք ի բնութենէ արտաբայ կարգի սուր յիշողութիւն ունեցած են: Պատմութեանը մեզի կը ցուցնէ որ Թէմիստոկղէս 20,000 Աթենացոց անունը կրնար անուանել: Միհրդատ 27 լըզու կը խօսէր, Կեսար եւ Գարդէնոն Ա. կայսրը մի եւ նոյն ատեն զանազան իմաստով շատ նամակաց տուն կու տային. եւ Աքալիկէր զՀոմերոս 3 շարթուան մէջ գլխէ գլուխ բերնուց սորված էր: Ուէլլիս Մաթէմատիկոսը տասնուհինգ թուերով շարքի մը խորանարդ արմատը մութ խցի մը մէջ միայն մտոր կը գտնէր. եւ Տոմէլլա բոլոր Իրաւագէտ բառ առ բառ բերնուց գիտէր. նոյնպէս Լայպնից եւ Ալէք բոլոր Ինչեականը բերնուց կը զուոցէին, Տասսէ Թուաբանը գորմանակ խնդիրներ կը լուծէր: Արդեօք աս ամէն յիշողութեան գիւցաղներն արուեստական յիշողութեան արդանիքը գիտէին. սաի դժուարաւ կրնայ հաստատուիլ: Բայց նոր ատեններս աս հարկաւոր եւ շատ օգտակար արհեստը, որ արդէն Յունաց բանաստեղծը Միմնիկէս գիտէր, շատ մշակուած է: Աս վերջինին վրայ կը պատմուի որ որ մը Աքոթային քով սեղանի մը վրան եղած ատեն, դրսի սրահէն կանչուեցաւ, ետքը ներս մտած ատենը տեսաւ որ փուռներն ինկած էին եւ բոլոր հըւրերը զարնուած գետինը փռուած: Միմնիկէս գիտնէր որովհետեւ մահուամբ դժագրութիւննին փոխուած էին, իրենց նստելու կարգը միտքը բերելով ճանչցաւ, ասով միտքն ինկաւ արուեստական յիշողութիւնը, որ ետքէն աս նկատմամբ շատ պարմանակի փորձեր բուս: Աս արհեստը Յունաց եւ Հուսոյնացոց սեփական ճարտարախօսութեան հետ մերձաւոր կապակցութիւն մ'ունէր: Յետագայ ատեն յիշողութեան արհեստը նորոգելու փորձերն անօգուտ եղան. Կուլինտիլիմասին ատենէն ի վեր յիշողութեան ինկած արհեստը Կոնրատ Կէլտէս եւ Հանդ Շէնքել նորոգեցին, եւ պարզ միջոցներով գիւրնցուցին, բայց ասոնք ալ տեսակ մը կախարդութիւն մէջը կը խառնէին, եւ աշխարհներ կը պարտէին եւ զամէնքը կը զարմացնէին: Աս դարուն սիկզն ելան Քէսթներ եւ Արեթին որոնք նոյնը նոր եւ կամ գոնէ փոփոխած միջնորդներով նորոգեցին. եւ ասոնց հետեւեցան Ֆէնէլլը, ինչպէս նաեւ Ֆելիքիանոյ եւ Գասպիլոյ որոնք 1832ին Գաղղիա իրենց արհեստին փորձերը ցուցուցին: Գերմանիայի մէջ ելաւ Մայլաթ դուքսը թէ եւ ասոր եղանակը նոր չէր, բայց 1840ին ելաւ Ոթոն Ռէվէնդոլով որ յիշողութեան արհեստը մեծապէս կատարելագործեց, եւ ասոր հետեւեցաւ Հերման Բոթէ: Աս վերջիններն աս նիւթիս վրայ գրքեր ալ շարագրեցին:

Յիշողութեան վրայ տիրելու եւ նոյնը հաւատարիմ ու հաստատուն ընելու արհեստը զազափարները միացնելու վրայ կը կայանայ. որովհետեւ չէ թէ ըմբռնուելու առարկաները մտքին մէջ կը հաստատուի այլ միտքը պահուելու իրաց եական մասերն ուրիշ իրաց հետ կը կապէ, եւ աս ուրիշ իրերն իրեն իրը յիշողութեան միջնորդ կը գործածէ: Յիշողութեան արհեստը եւ ի մասնաւորի Ոթոն Ռէվէնդոլովին եղանակը դասատանց մէջ խոթելով տղոց սորվեցնելու փորձը յառաջ չդնաց. որովհետեւ աս եղանակն իր գործածութեանը մէջ աւելի երեւակայութիւնը քան թէ միտքը ձեռք կ'առնուր, որ տղոց միտքը չէր բոլոր գործողը, ինչպէս որ ուսումնական ընթացից եւ զանակը կը պահանջէ:

Յիշողութեան զօրութեան կողմանէ վերոյիշելանքուն մէջ անշուշտ առաջին տեղին ունի 21 տարուան Պ. Մորֆի երիտասարդ ամերիկացին, որ քանի մ'ամիս յառաջ իր յաջողութեան փորձն բուս: Աս երիտասարդը Պերմիկէսով ու Փարիզ բազմաթիւ ժողովոյ մ'անջին ութը անուանի Սատրինջ խաղացողներուն հետ միատեղ, առանց տախտակներ տեսնելու, ինք հեռու տեղ նստած միայն մտօրը ութը խաղ խաղաց, եւ երկու անգամ ասոնցմէ վեցը վաստակեցաւ: Ստոյգ է Բօլզէն հուշակաւոր սատրինջ խաղացողն ալ քանի մը խաղ մտօր խա-

ղացած էր, բայց աս խաղերու ատեն որոնք երկար ատեն աւելած էին, պարագ սատրինջ տախտակ մ'օգնութեան առած էր, ուր որ Մորֆի իր ութը խաղը առանց հեռուն նստած տեղէն շարժելու բոլորն ալ լմնցուց: Բայց աւելի զարմանալին ան էր որ Ամերիկացին մէկ շնչառութեան ատենէն շատ աւելի չէր մտածեր. եւ հեռուէն սխալ քար մը շարժած ատեննին կը սրբագրէր:

Շատ երեւելի խաղացողներ ասոր հետ փորձեցին, բայց ամէնքն ալ չկրցան գլուխ ելլել:

Շարարի ծառ:

Յատկապէս ընելու համար Մանանոյի ծառ: Կան ծառեր որոնք մեղրի նման հիւթ մը դուրս կու տան, որոնք կարծրանալով, ան մանանա կոչուածը կու տայ որ նաեւ գաղպէ ալ կը կոչուի, որ քշողական նիւթ մը, եւ վաճառականութեան ուր կայ մըն է: Բայց Բուրոստան ծառ մը կայ (quercus ballota) որ նաեւ արեւելեան կաղնի կը կոչուի, որ քաղցր եւ հաճոյական գաղպէ մը կու տայ, եւ քշողական յատկութենէ ազատ է: Տեղացիք աս գաղպէն, մեր շարար գործածելուն պէս կը գործածեն: Ասի Ազոստոս ամենան մեջ արեւակը ծագելու ատեն կը քաղեն, Ծառը կը թօթվեն, ասով մանանայով պատած եւ հասուն տերեւները վար կը թափին: Աս տերեւները մեծ զոռչութեամբ կը ծեծեն կամ կը մանրեն, եւ եռացած ջրով լեցուն կաթնայի մը մէջ կը նետեն, որուն մէջ մանանակ կը հալի: Աս պարզ գործողութենէն ետքը մանանակն ջրոյն տակը կը նստի, ջուրը վրայէն կը թափեն, մնացածը նորէն եփելով ջրային մասունքը բոլորովին դուրս կը հանեն եւ շարարի գլուխներու պէս կը շորցնեն եւ կը գործածեն:

Ազահ մը ինչ կ'արժէ

Հարուստ ազահի մէկն օր մը գետ կ'իյնայ, հոն գտնուող աղքատ մարդուն մէկը կը վաղէ, կը գրկէ, կը հանէ: Ազահն ասոր շնորհակալ ըլլալով ձեռքը 24 Կարանիս (5 զարու) կու տայ: Բոլորովէր եղող բազմութիւնն ասոր վրայ զարմացած ու կատարած ատենը, հրէին մէկը "Ի՞նչ կը զարմանար, ըսաւ, իր անձին արժէքը տուաւ":

Գեղացոյ մը պարզութիւնը:

Օր մը գեղացոյն մէկն իր հեռաւոր բարեկամին նամակ մը կը գրէ, նամակը նամակատուն ամենով նամակաց արկեղ մէջ կը նետէ եւ առջեւը 2 ժամ կը սպասէ: Հոն պահանջութիւն ընող զինուորն ասոր մօտենալով կը հարցնէ թէ ինչո՞ւ կը սպասէ, եւ նամակաց արկեղ վրան սեւեռեալ կը նայի. "Ի՞նչ պիտի ըլլայ, պատասխանեց գեղացին, նամակ գրեցի պատասխանին կը սպասեմ":

Վ Ի Ժ Ա Կ Ա Ք Ր Ա Կ Ա Ն

Մերձաւոր թուով մը երկիրը 1288 միլիոն բնակիչ ունի, որոնց 369 միլիոնը կաւկասեան ցեղէն, 522 միլ. աննիլոյեան, 200 միլ. մալայեան, 196 եթովպեան, 1 միլ. ամերիկեան ցեղէն են: Իսկ ըստ կրօնի բաժանումը 335 միլ. քրիստոնէութեան, 160 միլ. մահմետականութեան, 5 միլ. հրէականութեան, 600 միլ. ասիական կրօններու, 200 միլ. կապաչառութեան վերաբերող:

Տ Ն Տ Ե Ս Ե Կ Ա Ն

ՄԼՈՒԿԵՐԸ (Քրիստոնէութեան) ԾՆԱԵԼՈՒ ՄԻՋՈՅ

Աս տաղակայի անասնոց դէմ մէկ հատիկ եւ ազդու միջոց մըն է Թամիթրուենայ (Sambucus racemosa Մէրէլէր) կարմիր պտուղը: Աս անկոյն փափուկ եւ թարմ ու հիւթաւոր պտուղը պէտք է հողէ ամանի մը մէջ գնել, վրան ջուր լեցնելու եւ եփել, մինչեւ որ երկայն եփելով թանձրիկ եւ գորը հիւթ մ'ըլլայ: Աս հիւթը մրուկ դտնուած կամ յաճախած տեղերը պէտք է քսել: Գարձեալ նոյն խցին մէջ ուր որ աս անասունը կը գտնուի, պատուհաններն աղէկ մը դոյնելն ետքը ասոր եռացածը ամանով պէտք է դնել որ երբ շոգիով ու հոստով բոլոր խուցը լեցուի, եւ ան ատեն մրուկները բոլորովին անհետ կ'ըլլան: Աս հիւթով օժուող կահուց վրայ մնացած գորը բիծը, աճառի ջրով լուացուելու ըլլայ կ'ըլլէ:



ԵՐԽՈՒՄ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ե

1859

Ր. ՅԱՏԱՐ



ԳՈՆՐԱՏ ԿԱՅՍՐԸ

Թ.

Վիթթեքիւն:

Ի անգամ մը յառաջ տա-
րաւ Լէոբոլտոս քիւ մ'ա-
տեն լուրէն ետքը, «Դա-
սէլիարդ պղտիկ՝ շատ սի-
րուն տղայ մը բերաւ, եւ
զիս կ'ապահովեցնէր որ իր
անընդհատ աշխատութիւ-
նը վերջապէս պսակուե-
լով, իմ յափշտակուած տղաս գտած
ըլլայ. եւ թէ նոյնն ինծի ետ դար-
ձնելուն վրայ մեծապէս ուրախ ըլ-
լայ: Ի սկզբան ես ալ կը տարակուսէի Գասէլիար-
դին ըսածին ճշմարտութեանը վրայ, եւ թէ արդեօք
կ'ըսէի աս բանս՝ իմ նեղութիւններս փարատելու եւ
զիս իրեն հետ աւելի սերտիւ կ'ապելու համար խա-
բէութիւն մը չէ. բայց ի վերայ այսր ամենայնի նոյն
սիրուն տղան իբրեւ իմ որդիս ընդունեցայ եւ զինքը
չենրիկոս անուանեցի, եւ կը ջանայի որ զիս համոզ-
ցնեմ թէ ան ճշմարտապէս իմ տղաս է: Հիմակ ալ
աւաղակաց գործքերէն հեռու էի. եւ աս տղուս հո-
գովը կը զբաղէի, որ աճեցաւ եւ գեղեցիկ պատա-
նեակ մ'եղաւ եւ զիս սրտանց կը սիրէր: Ես իմ հան-
դարտութեանս մէջ աս տղուն կըթուութեանը կը պա-
տաղէի: Օր մը մեր լեռնական բնակութեանս մէջ զար-
հուրելի ձայն մը հնչեց թէ մատնուած ըլլանք, թէ
մեր ամուրները բռնուած, նաւերն այրած ըլլան.
Գոնրատ կայսրը բազմութիւ զօրօք զմեզ պատած ըլ-
լայ: Ամենքն ալ զէնքի վազեցին, ես ալ նոյնն ըրի.
բայց իմ միտքս աւաղակները պաշտպանել չէր, այլ
պատանեցն պաշտպանութեանը համար, զոր հիմակ
իրօք իմ զաւակս կը համարէի: Զօրաւոր բանակը
հետոցետէ մեզ կը մօտենար, կայսերական՝ մարտի
փողերն հնչեցին եւ պատերազմն սկսաւ: Աւաղակ-
ներն ամենայն կատաղութեամբ կը զարնուէին եւ վերք
վերքի դէմ կը հատուցանէին. բայց աս ամէն ճիգը

զերենք չէր կրնար փրկել. որովհետեւ Գոնրատին
զօրքերը շարժական պատի մը պէս յառաջ կու գային
եւ զմեզ չորս կողմանէ կը պաշարէին: Երբ շարժե-
լու միջոցն երթալով նեղցաւ եւ վերջապէս վայրա-
պար սուրերնիս ձեռքերնիս կը բռնէինք:

«Աս զարհուրելի պատերազմէն ապրողները շող-
թայի զարնուեցան. ասոնց մէջ կայի ես ալ, թէ եւ
անոնց զցուելի գործողութեանցը մասնակից եղած
չէի, ի վերայ այսր ամենայնի անոնց հետ մեկտեղ
կայսեր առջին հանուեցայ. որ մեծամեծ մարդիկնե-
րով պատած մեր վրան խորհուրդ կ'ընէր: Կայսրը
զԳասէլիարդ ճանչցած ատենն «Ուրե՞նք, ո՞ւ է, ըսաւ
ան արեւնիակ առի՞՞ն որ աշխարհէ եւ Գերմանիայէ բնակչ-
ները կը փարսուէր: Տե՛տան ժերայ Ս. Խաչէն վրայ կ'երբ-
նում որ աս առի՞՞նն՝ ո՞ւ ի՞նչ հոգես պիտի չո՞ւրե, կոխա-
ղան, կոխաղան հանեցե՛ք զինքը,»:

Աս վայրկեանս մէջ՝ առանց իմ իմանալուս,
Գոնրատ ինծի ժծ ու քարջը կ'երեւար: Քանի մը տա-
րիէ ի վեր Գասէլիարդին սրովն ու հրով ըրած ան-
գըթութեանցն ականատես էի, ինք ու իր ընկեր-
ներն աս մահուան պատիժն արդիւնաւորած էին.
Համազուած էի եւ գիտէի աւաղակաց իշխանին զօ-
րութիւնն ու գաղանական սրտոտութիւնը, եւ իր պա-
տերազմի պատրաստ գունդն աղէկ կը ճանչնայի, բայց
հիմակ աս վայրենի, անսանձ եւ աւերող զօրութիւնը
ինկած կործանած էր. եւ Գոնրատ իմ ցմահ թշնա-
միս՝ հիմակ աչացս առջին վրէժխնդրութեան սուրը
ձեռքը՝ հզօր ոգւոյ մը պէս կ'երեւար: Գասէլիարդ
եւ իրեններէն շատերն արդէն ապրելէն դադրած
էին, ես իմ խորհրդոցս զբաղած ատենս, անոնք ար-
դէն, յօրինակ շարագործաց, կ'աղնույ ծառերէն կա-
խուած էին: Վերջապէս կարգն ինծի ալ եկաւ: Ստոյգ
է կրնայի ըսել որ ես աւաղակ չէի, եւ թէ Գասէլ-
իարդ զիս իբր բանտարկեալ ամէն կողմ կը տա-
նէր. բայց կը հարցնեմ ձեզի, ո՞վ կը հաւատար. ա-
նոր համար լուցի ու զիս եւ վտղայն՝ որուն ինչպէս
կը յուսայի որ կայսրը կը ինայէր, Աստուծոյ հովա-
նաւորութեանը յանձնեցի: Արդէն զիս անպանուող
չուանը պարանոցս անցուցած էին, տղան աճապարեց
եւ կայսեր վազեց, կ'աղաչէր եւ կը պաղատէր որ իր
բարի հօրը կենացը ինայէ. եւ կ'ըսէր թէ ես աւա-

դակ չէի այլ Գասելկարդին բանտարկեալը: Նոյնը կը հաստատէին նաեւ՝ դեռ նոյն ատեն կախուելու տարւոններէն քանի մը հոգի. եւ կայսրն որ անիրաւութիւն ընել չէր ուզեր, անտարբերութեամբ մտիկ կ'ընէր. եւ աս տարուողներէն մէկն աս ալ աւելցուց թէ ես անտառներու մէջ որդիս կորսընցուցած էի եւ նոյնը փնտռելու ատեն Գասելկարդին ձեռքն ինկայ, որ զիս իրեններուն վրան ստորին հրամանատար կ'ուզէր ընել բայց ես աս առաջարկութիւնը մերժեցի ըսելով որ անմեղութեամբ ընդունած արքորքս, իբր յանցաւոր կ'արդիւնաւորէի, թէ որ աւազակաց հետ ընկերութիւն ընէի»:

«Ասոր վրայ կայսրը սուր աչուրններով մ'ինծի նայեցաւ, եւ կարծես թէ զիս կայծակնահար ընել կ'ուզէր, եւ երբոր երեսին գոյնն ալ նետեց, համուզուեցայ որ զիս ճանչցաւ: Գեռ կայսրն հարցում ընելու համար բերանը չբացած, ի շնորհս իմ խօսող աւազակն աս եղանակաւ խօսքն յառաջ տարաւ: Գասելկարդ երկայն աշխատութենէն ետքը վերջապէս՝ ինչպէս ինք շատ անգամ կ'ըսէր, անոր գողցուած զաւակը գտաւ, եւ ան մարդուն դարձուց, ի վերայ այսր ամենայնի աս բարերար ծառայութեամբն ալ զանի չկրցաւ իր կամաց հպատակել եւ մեզի մասնակից ընել տալ»:

«Վերեմն ես այսպէս խաբուեր եմ միմուաց կայսրը մօրուքին տակէն: Ես աս խօսքերուն մուտքի մաստը չէի կրնար հասկընալ եւ մեծ զարմանաց մէջ էի երբ Գոնրաւ ըսաւ՝ թէ զիս կենդանի թող տան եւ ամենեւին ինծի չգպչին: Տղան մեծ ուրախութեամբ պարանոցս փաթտուեցաւ. եւ նոյն ատենը աղեղան մը լարն հնչեց, նետ մը աչացս առջին օդը պատուելով անցաւ, եւ երկրորդ վայրկենի մէջ տղան բազկացս մէջ շնչասպառ գետինն ինկաւ եւ հոգին աւանդեց: Աչքերս մթացան, կայսրն աչացս զարհուրելի դիւի մը պէս կ'երեւար, որ թիկնոցին մէջ փաթտուելով նոյն տեղը թողուց ու գնաց. ինծի համար գիշեր պատեց եւ ես նոյն տեղը գետինն ինկայ մնացի: Աս վայրկենէս ետքն՝ ալ ուրիշ պարագայ մը պայծառ չեմ յիշեր, եւ միայն այնչափ գիտեմ որ օր մ'աս ազնուական մարդուն տնակին մէջն արթնցայ եւ խելքս գլուխս եկաւ»:

Ա ի թ թ է ք ի ն տ, Հոսֆուրդ դքսոյն աս սրտակոտոր պատմութենէն շարժած սկսաւ հետեւեալ եղանակաւ յառաջ տանիլ: «Ես աս դժբախտն անտառի մը մէջ ծանր հիւանդ գտայ, եւ զինքը ոտք հանելն ինծի մեծ աշխատութիւն ու մեծ ճարտարխօսութիւն մ'արժեց: Վերջապէս ելաւ, եւ տնակս հասնելէս ետքը զինքը դարմանեցի բայց բերնէն խօսք մը չկրցայ առնուլ: Զինքը մունջ ու յիմար կը համարէի, եւ ամենեւին յոյս չունէի որ աս լուռ շրթութունները նորէն խօսելու սկսէին, եւ ինք մարդու կարգ անցնէր: Գուն քանց Ռոպերթ, երբոր դուն եկար, իմ անբժշկելի համարած հիւանդս, հիմայ Աստուծոյ օգնականութեամբ բժշկուեցաւ: Հանգիստդ

նայէ հիմայ քանց մարդ, ես քեզի համար աս գիշերն անցնելու փափուկ անկողին մը կը պատրաստեմ»:

«Թողութիւն շնորհէ ինծի բարի հայր, թէ որ քու հիւրասիրութիւնդ մերժելու ըլլամ. իմ հանգըստեան ատենս անցաւ. որովհետեւ՝ որպէս զի Ասիւնն ինծի սպասողները կասկածի չէրթան, առաւօտեան լոյսը ծագելէն յառաջ պէտք է որ հոն ըլլամ»:

«Դրաւունք ունիս, պէտք ենք երթալ», գոչեց Հոսֆուրդ կոմսն եւ աճապարելով աթոռէն ելաւ:

Ռոպերթ, իր երկրորդ հայրը պարզութեամբ եւ հեղութեամբ եւ սրտանց խօսքեր խօսելով մերժեց, բայց իր ներքին համոզմամբն հետեւեալ խօսքերը զրուցեց: «Հայր թէ որ ասանկ ընելու ըլլաս, եւ ինծի հետ հիմայ Ասիւնն գալու եւ ետքն Էկիս հայր մանելու ըլլաս, ամէն բան տակն ու վրայ կ'ըլլայ: Հենրիկոս դեռ իրեն հայրն ո՞վ ըլլալը պէտք չէ որ գիտնայ. Կերպերկային կամքն ալ աս է, որ թէ եւ Հենրիկոսին վրայ մեծ սէր ունի բայց մինչեւ այս վայրկեանս անոր մայրն ըլլալը դեռ յայտնած չէ: Քու որդիդ պէտք է որ հիմակու հիմակ իբր Էկիս հայրի քրեալը, զարմանալի որան համարուի. ինչպէս Կերպերկա անոր մայրն ըլլալը լուց, այսպէս դուն ալ Աստուծոյ մատանցը գործած իրին վրան աւերող ձեռք մի երկնցներ: Հիմակու հիմակ աս հաւատարիմ եւ պատուական Ա ի թ թ է ք ի ն տ բարեկամին քով մնացիր, առջի առթին Էկիս հայր կը ձիավարեմ եւ հոն Կերպերկային սրտիս բոլոր ուրախութիւնները կը յայտնեմ: Քիչ մը ետքը կամ հոս աս տնակիս մէջ եւ կամ ուրիշ տեղ մը Կերպերկային հետ կը տեսնուիս. եւ ան ատեն կրնաս անոր հետ բռնելու ընթացքիդ նկատմամբ խորհրդակցիլ, քու բաղձանացդ քիչ մ'ատեն ալ յաղթէ, տես հայր ես ալ պէտք է որ նոյնն ընեմ: Ինչպէս սիրով կ'ուզէի Հենրիկոսին գոչել, Գուն պատանի, դուն աննշան եւ անվեճակ գտեալ մը չես, քու հօրդ ճակատը զարգարողը դքսական թագն է, անի դեռ կենդանի է, ինչպէս նաեւ Կերպերկա մայրդ ալ կ'ապրի: — Աս բաներս ըսելու համար ամէն բան տալու պատրաստ եմ. բայց տես որ ես զիս կը բռնեմ. որովհետեւ նոյն ատենն Հենրիկոս՝ իր հօրն ամրոցն այրող աւերող, եւ զինքն արքորող կայսրմէ կը պաղի. բոլոր կապերը կը խզին, ինք ազնուական պատանեաց մէջէն կ'ելլէ, կայսեր դասեր շնորհքը կը կորսընցընէ, եւ նոյն իսկ Կիլելային մայրական խնամքէն կը զրկուի»:

«Ասոր խորհրդոցը հետեւէ ազնուական դուքս», կ'աղաչէր Ա ի թ թ է ք ի ն տ, որ իր քովը բնակողն ո՞վ ըլլալը դեռ հիմայ ճանչցած էր. «Զքեզ պատերազմի խառնրդին մէջ իր վահանովը պաշտպանողն, զքեզ հայածողներուն ձեռքէն փրկողը, Գասելկարդին այրին մէջ արեան յանցանքէն զքեզ պահողը, անտառները քեզի բնակութիւն տուողը, զքեզ խելացնորութենէ՞ դ՝ քու կիներուդ ողջ ըլլալուն լուրը խաւրելով ազատողը, ասկէ ետքն ալ քու եւ քեզի վերաբերելոց վիճակը կը հոգայ: Աս օգնականիդ քու անհամ

բերութեամբդ շնորհակալութիւն կ'ուզես մատուցանել. եւ ան ամէն բան որ ինք իմաստութեամբ շինեց կ'ուզէս կործանել: — Ի՞նչ, նոր շինուած պատ մը կ'ուզես մղել ու փորձել, որ արդեօք ապագայ տեն ալ հաստատուն պիտի մնայ: — Անշուշտ ասանկ գործել չես ուզեր. անոր համար սրտիդ բաղձանքը չափաւորէ. եւ ցուցնու անով թէ քուկիներդ ու զքեզ հոգացող Աստուածը կը ճանչնաս»:

«Իրաւունք ունիս բարի հայր, Աստուծոյ յատակագծին դէմ գործելն ստուգիւ մեծ մեղք է. թոյլ տուր ինձի որ հոս մնամ եւ սպասեմ մինչեւ որ հաւատարիմ Ռոպէրթս ինձի նոր ծանօթութիւններ բերէ»:

«Թոյլ տալ ի՞նչ ըսել է. կ'ուզեմ եւ կը բաղձամ ազնուական Տէր, որ հոս մնաս. համոզուած եմ որ իմ անակիս յարկին տակն ուրախ զուարթ կ'ապրուի: Ռոպէրթ պէտք է որ երթայ», Ախթիթէքինտ հիմակ անոր դարձաւ «տուր բարեւոյ, եւ որպէս զի աս խօսքին հետ ցաւ մ'ալ չխառնուի, նորէն տեսնուիլդ մտածէ»: Տնակին տէրն աս խօսելէն ետքը, կրկնոցին կնգուղն սպիտակամազ գլխուն վրայ քաշեց, Ռոպէրթ զբարձր գրկեց; խոստացաւ որ Կերպերկային աղէկ լրեր կը տանի, իր արդէն զօրացած ձին փայտեայ հիւղէն դուրս քաշեց եւ թամբին վրան ցատկելով հեծաւ եւ դէպ ի Ասիէն կը ձիավարէր:

Աւ որպէս զի սէգ հեծեալը խաբեբայ գետնին վրայ նորէն դժբախտութեան չպատահի, Ախթիթէքինտ վառուած ջահով մ'իրեն առաջնորդեց: Լուսնոյ վրայ կարմրութիւն մը տիրած էր: Երիտասարդը մեծ ուրախութեամբ դէպ ի Ասիէն կ'աճապարէր:

ժ. Քառասուն:

Ռոպէրթ Ախթիթէքինտին բնակութեան մէջ հանգիստն առնելով ճամբայ ելելէն ետքը, կը կարծէր որ առաւօտեան արեւն երկնից կամարն իր բուցածաճանջ ճառագայթներովը լուսաւորելու սկսած ըլլայ: Ատեղաց գրիքը նայելով՝ դեռ եւ ոչ կէս գիշեր եղած պիտի ըլլար, ուր թողունք արեւու ծագելը: Ռոպէրթին ետեւի կողմն ամէն բան խոր խաւարի մէջ թաղուած էր, միայն հրեսին կողմն երթալով կը լուսաւորէր եւ աս լուսոյն գորշագոյն ճառագայթներէն մթան ամպերը փախչելու կ'աճապարէին:

Արիտասարդ Քրայտանքն աս անսովոր երեւութիւն վրան ապշած էր, եւ որովհետեւ Ռոպէրթ մինչեւ որ բան մը զգայութեան աչուրներովն ձիշղ չէր իմանար՝ սիրտն անհանգարտութեան աւար չէր ընել, անոր համար աս երեւութիւն ինչ ըլլալն իմանալու համար վաղեց բլրան մը վրան ելաւ: Հոն հասածին պէս կը տեսնէր որ հրդեհի մը բոցերը բոլոր Ասիէն քաղաքն աճիւն կը դարձնէին: Չարհուրանքն երիտասարդին արեանը մէջ կը քաշէր, եւ ինք իրեն այնչափ փոյթ չընելով՝ այլ միայն իր շէնրիկոսը

չկորսնցընելու համար մտրակը ձիուն կուշտին իջեցուց, եւ դէպ ի Ասիէն կը թռչէր. եւ այնչափ կ'աճապարէր որ անասունն ասանկ յանդուգն մղելուն համար ամէն վայրկեան կրնար իյնալ եւ Ռոպէրթ իր կեանքը կորսնցընել: Աս շարժման մէջ հոյն երեսփն կը մաքնջէր, եւ իրեն անանկ կու գար թէ ինք չէ թէ օդոյն մէջ կը յառաջանար, այլ ոտիցը տակի երկիրն իրմէ կը փախչէր:

Ընասունը մինչեւ Ասիէն ցմահ վազեց, բայց հոն դրան առջին գետինը փռուեցաւ: Ռոպէրթ վար ցատկեց, ձին հոն գտնուած պահապանաց յանձնեց աղաչելով որ խնամ տանին, եւ քաղաքին ներքին կողմերն աճապարեց ուր փողոցներու մէջ յաճող մարդկան հեղեղովը կը մղուէր:

Արջանկութեան զարթոնք, որ ժամանակները կը մտորէ, աս առակաւոր խօսքին իմաստին համաձայն Ռոպէրթին այլայլած աչացն առջեւ տեսարան մը կը պատրաստուէր: Ասիէնի զանգակները բոլոր բնակիչքը քնէն արթնցուցած էին, վայրկեանէ վայրկեան երթալով սպառնացող վտանգը քաղաքի մէջ կը տարածուէր, բոլոր հրապարակական շէնքերու, վանքերու դռները բացուած էին, եւ ամէն մարդ իր գրուսուն ճարն հոգալու համար փողոցները կը յաճէին: Նոյն իսկ կայսրը բազմութեան մէջ մտած, խորհուրդ կու տար, կը հրամայէր, կ'աղատէր, կ'օգնէր եւ կը մխիթարէր եւ ամէն պարագայից մէջ դէպքերուն վայելութեան համաձայն ինք զենքը կը յարմարցընէր:

Ռոպէրթ միշտ յառաջ երթալով վերջապէս վաճառանոցին հրապարակն հասաւ ուր Գերմանիայի մեծափառ Կիզէլա կայսրուհին, քարէ քանդակուած պատկերի մ'առջեւ ծուներ դրած սրտանց կ'աղօթէր որ Աստուած՝ բոլոր քաղաքն աճիւն դարձնելու սպառնացող վտանգն անցընէ: Աս բարձրաստիճանի տիկնոջ բոլորտիքը պատած էին տղոց, մարց, կուսանաց բազմութիւն մը եւ կու լային, եւ վախերնէն երեսներնուն գոյնը մեռելի գոյն դարձած էր: Ռոպէրթ խուզարկիչ աչքն աս բազմութեան մէջ զշէնրիկոս կը փնտռէր, բայց հոն չըլլալուն շուտով համոզեցաւ, որովհետեւ կը տեսնէր որ կայսրուհին շրջապատողաց մէջ էրիկ մարդ չէր գրտնուէր:

Ռոպէրթ աս աղօթից զբաղող բազմութեան տեղը թող տալով՝ իր ուղածն երկայն եւ վայրապար փնտռելով, նորէն կարօտելոց խառնաղանձ բազմութեան մէջ մտաւ: Շուրջ ժամ մը ետքը՝ վերջապէս ան տեղն հասաւ ուր աս գաղանացեալ տարրը հարիւրաւոր ձիւղերու բաժնուած մայր եկեղեցին պատող հացագործաց խանրթներն ու գարեջրոյ գործատները աճիւն փոշի կը դարձնէր:

Հոս, խառնրդի մէջ եւ կատաղած հրդեհին շատ մօտ՝ որ իր ախոյաններուն քաջութեանը չկրնալով դիմանալ տեղի տալու վրայ էր, շէնրիկոս կ'եցած էր, զոր Ռոպէրթ այնչափ անձկանօք եւ անգագար փնտռած էր:

Ասիէնի զանգակներն ինչպէս բոլոր քաղաքա-

ցիքն այսպէս նաեւ ԷկիսՏայմի գտեալն ալ քնէն ար-
թընցուցած եւ հապճեպով մ'օրնուծեան կանչած
էին, եւ աս իմանալու համար երիտասարդին զգեստը
զննելն ալ բաւական էր, որովհետեւ վրան առածն
յայտնի էր որ միայն հապճեպով եւ քունը գլուխը
եղած էր: Պատանին գեղեցիկ արքունեաց պատմու-
ճանի մը վրայ ժանգոտած պարանոցի շղթայ մ'ա-
ռած, գլուխը պողպատէ փայլուն սաղաւարտ մը
դրած, մէջքէն փող մը, եւ սքանչելի ու բա-
նուած գօտուց մը վրայէն սարսափելի խոշոր սուր մը
կախած էր:

Ուսպէրթ զինքը տեսնելով բազմութիւնը ճեղ-
քելով քովը գնաց եւ իրեն կ'առաջարկէր որ աս
տեղը թողու, եւ զինքն աս բանիս աւելի համոզելու
ու գրգռելու համար իրեն կ'ըսէր թէ՛ ասդիէն ան-
դիէն թուող կայծակունքը կրնան կայսերական պա-
լատին յարկին հասնիլ եւ պալատը բռնկցնել, անոր
համար պէտք է որ հոն աճապարէ, եւ զինքը հոս
թողու:

Հենրիկոս կէս մը ուրախութեամբ կէս մ'ալ
ուշանալուն համար յանդիմանելու կերպով մը քաջ
Ռուպերթին ձեռքը թոթովեց, եւ «Կը յուսամ որ»,
կ'ըսէր «ուրիշ անգամ ասանկ չես ուշանար: Որով-
հետեւ քանի մը անգամ ինծի հարցնողներ եղած էին
թէ սպասաւորդ ո՞ւր է, իսկ ես չէի կրցած կարգա-
ւորեալ պատասխան մը տալ»:

«Ո՛հ», ըսաւ Ռուպերթ «Հելմոնտ կոմսը, Վէն-
տելան եւ քու բարի դայեակդ, որ քու սիրելի մայրդ
է, զիս երկայն բռնեցին. ասոնց ամենէն ալ քեզի
հազար բարեւ ու համբոյր:

«ԵկիսՏայմիներուն ինծի ցուցուցած սիրոյն փո-
խարէն» Աստուած իրենց հատուցանէ», պատասխա-
նեց Հենրիկոս սրտանց շարժելով. եւ զՌուպերթ նոյն
տեղը թող տալով կրցածին չափ շուտով դէպ ի
արքունիք աճապարեց: Ճամբան Ագնէս իշխանուհւոյն
հանդիպեցաւ՝ որ Ռատէպոունին ծառայութեան մէջ
եղող երկու հոգւոյ ընկերութեամբը հրդեհէն լու-
սաւորեալ ճամբաներէն աճապարելով կ'երթար: Հեն-
րիկոս անոր մեծարանք ընելէն ետքը կը հարցընէր՝
թէ մտքերնին ո՞ւր երթալ է:

«Ուստէպոուն դուքսը», պատասխանեց մեծափառ
աղջիկը «իմ մօրս խորհուրդ տուաւ որ զիս Մագդա-
ղենեայ վանքը խաւրէ, ուր աս զարհուրելի հրդեհին
գաղանացած ատենն ամէն վտանգներէն աւելի ապա-
հով կրնամ ըլլալ քան թէ արքունեաց մէջ, որ ա-
մէն վայրկեան աս ահուելի բոցոյն ճարակ ըլլալու
վտանգի մէջ է»: Աս խօսքերն ըսելու ատեն իշխա-
նուհւոյն՝ վախէն դեղնեցած պտերուն վրայ կարմրու-
թիւն մը ծածկեց, եւ Հենրիկոսին զինքը քաջալերած
ատենն՝ աւելի կ'ուզէր ասոր հետ նորէն արքունիք
դառնալ քան թէ ան երկու անձանթ անձանց հետ
Մագդաղենեայ վանքն երթալ: Անոր զողբողալն ա-
նանկ ակներեւ էր որ նոյն իսկ Հենրիկոսէն չկրցաւ
ծածկել: Եւ որովհետեւ Հենրիկոս կը կրօահէր որ

արքունեաց մէջ, նոյն պարագայի ատենն ապահովու-
թեան զգուշութիւնները պակաս ըլլան, եւ թէ կը
տեսնէր որ նոյն ատեն կրակէն վախնալու բան չկար
որովհետեւ ան ալ մարելու վրայ էր, որոշեց որ ա-
ռանձինն անձամբ Մագդաղենեայ վանքն երթայ եւ
հոն ամէն բան աչքէ անցընէ: Նոյն իսկ ինք ինչ ըլլա-
լիքը չգիտնալով, երազընթաց ձի մը հեծնալով, քանի
մը վայրկեան ետքը Մագդաղենեայ վանքին դրան առջին
կեցաւ. դուռը բաց էր, ինք որպէս զն փողոցին մէջ
չմնայ, եւ որովհետեւ ո՛չ Ռատէպոունին կը վստահէր
եւ ո՛չ ալ անոր մարդիկներուն, ներս ձիավարեց եւ
վանքին դուռը մտաւ:

Ուսպէրթ ֆրայտանք շատ անգամ Հենրիկոսին
հետ Ռատէպոունին խաբէութեանց վրայ խօսած եւ
զինքն անոր դարաններէն զգուշացուցած եւ նաեւ ան-
ցած դէպքերէն ալ քանի մը բաներ պատմած էր, բայց
մեծապէս զգուշացած էր մինչեւ հիմակ անոր աչացն
առջին եղած քօղը վերցընելէն: Բոլոր արքունեաց
մէջ՝ միայն աս մարդուն հետ Հենրիկոսին արիւնը եւ
ուսցած չէր, թէ եւ անոր շղթանցը վրայ ծիծաղ
մ'անսպակաս էր: Հիմայ վանքին դուռը հասած ա-
տենը միտքն ասոր նկատմամբ լաճներովը կը զբաղէր:

Հենրիկոսին ձին հոս զով օդ մը ծծելով կը
խննչէր, հեծեալը ոտիցը տակ կակուղ գետին մը կը
զգար. եւ աչքն իր գլխուն վերի դին դարձնելով
երկինքն ու աստեղաց բազմութիւնը կը տեսնէր. եւ
կեցած տեղը՝ զոր ինք վանաց խաչուղին կը համա-
րէր, տեսաւ որ նախորդին մէջէն անցք մըն է եղեր.
գետինը երկվարաց ոտից նշաններ կային. հիմայ Հեն-
րիկոսին մտածմունքն առաւ: Պոռաց, աղաղակ մը
հանեց եւ վանքին մարդիկներէն մէկը կը կանչէր,
եւ երբոր դռնապանուհին քանի մը քայրերով՝ գի-
շերուան հանդարտութիւնը խուժողն ո՛վ ըլլալը տես-
նելու համար եկան, Հենրիկոս անմիջապէս կայսեր
Ագնէս դստերն համար հարցուց, թէ արդեօք հոն էր:

Հոս երդններէն զԱգնէսն ոչ ոք տեսած էր,
եւ Հենրիկոս կարծելով որ իրմէ ծածկել կ'ուզեն,
իմացուց անոնց թէ ինք կայսերուհւոյն աղնուական
թիկնապահներէն է, եւ իրմէ յանձնարարութիւն
ունի, հրդեհը մարելէն ետքը զիշխանուհին պալատ
դարձնելու: Կուսանք ամէնն ալ շփոթեցան, զԱգ-
նէսը տեսնող չկար, բայց Հենրիկոսին աղաղակ հա-
նելէն քիչ մը յառաջ, աս անցքէն ձիաւորաց անց-
նիլը լսած էին: «Աս վայրկենիս մէջ», կ'ըսէր անոնցմէ
մէկը «ուր հրդեհին պատճառաւ ամէն կողմ աղա-
ղակ, շարժում կը տիրէ, աս ձիաւորաց անցած ատենն
ալ մեր մտքն այսպիսի դէպք մը չէր անցներ»:


«Ուրեմն աս խառնակութեան համար ձեր անց-
քը բաց թող տրուեր է», կը հարցընէր Հենրիկոս
միշտ այլայլութիւնը երթալով աւելնալով:

«Ինք աս գռնէն», պատասխանեց մէկը «հր-
դեհին տեղը սայլ մը լեցուն անկողին խաւրեցինք,
որ դժբախտութեան յանդիպածներն անոնց վրայ
հանգչին եւ հոս բերուին, եւ անոնց ինամբ տարուի:

Աս ամէն լուրերը ճշմարտութեան եւ անմեղութեան կնիքներ էին. Հենրիկոս աս ամէն բան լսելէն ետքը զիրենք գիշեր ատեն անհանգիստ ընելու համար թողութիւն խնդրեց, եւ համոզուած ըլլալով որ աս բանիս մէջ չարութեան խաղ մը կայ, նորէն ձիուն վրայ ցաթկեց եւ նոյն ճամբան յառաջ տանելով վանքին սահմանէն ազատ օդոյ մէջ մտաւ: Լուսնոյ լոյսը ձիերուն հետքն իրեն կը ցուցընէր, երիտասարդը նոյնը բռնած կը յառաջանար, եւ երբոր մութ անտառ մը մտնելու վրայ էր, եւ մթութենէն հետքը կորսընցընելէն կը վախնար, արեւը լեռանց ետեւէն իր ճառագայթները սփռելու սկսաւ եւ նորէն աշխրաբի լոյս ու կեանք պարգեւեց:

Հենրիկոս՝ չէ թէ միայն կակուղ գետնի վրայ գրոշմած ձիու հետքերը չկորսընցուց, այլ նաեւ իր առջին արագընթաց հեծեալ մ'ալ աչքին հանդիպեցաւ: Որուն ո՞վ ըլլալն

Եկած անգամ:



Ք Ն Ա Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն

Չ Ա Ր Մ Ա Ն Ա Լ Ի Ք Բ Ն Ո Ւ Թ Ա Ն Մ Բ Ջ Ն Ո Ց

(Շարունակութիւն տես թիւ 4)


Մինչեւ հիմա զմրջիւնը մէկ անխոնջ ու գործունեայ անասնիկ մը ստորագրեցինք, տեսանք որ ինչպէս գեղեցիկ կերպով իրեն բոյնը կը շինէ, ինչպէս իրեն ձագերուն համար կ'աշխատի կը յոգնի մինչեւ որ զանոնք իրենց հասունացեալ հասակին հասցընէ: Բայց չիկրնար մարդ բնականապէս ենթադրել, որ մրջնոյն կեանքը միայն աշխատութեան համար սահմանուած ըլլայ, ու ամենեւին զուարճութիւն կամ զբօսանք չունենայ: Արեւկայ գեղեցիկ օր մը կրնաս շատ անգամ դիտել ու տեսնել, որ մրջիւններն ինչպէս իրենց բլրակներուն դրսի կողմերը զուարթացած ու գրեթէ խենթեցածի պէս կը յաճին. ուրիշ շատ անգամ ալ զննուած է, որ անոնք ուրիշ զուարճական զբօսանքներ ու խաղեր ալ կ'ընեն: Կուլտ ասոր վրայ ասանկ կը զրուցէ. «Մարդ կ'ըսէ, շատ անգամ կըրնայ տեսնել թէ ինչպէս մրջիւն մը աս գին ան գին կը վազէ, ու նոյնատեսակ եւ նոյն գաղթականութենէ մրջիւն մը վերին ծամելիքներուն վրայ առած կը տանի: Իսկզբան անանկ կարծեցի, որ բերանն առածը կերակուր ըլլայ, բայց քիչ մը ետքը տեսայ, որ մըրջիւն է եղեր, որ գետինը դրաւ, ու բարեկամական ուրախութեամբ թող տուաւ առանց անոր վնաս մը հասցընելու: Աս զուարճութիւնն ու խաղը շատ անգամ տեսնելու առիթ ունեցայ մանաւանդ անտառային մրջնոց քով, որոնք կ'երեւայ թէ աս խաղը շատ կը սիրեն»: Մրջնոց բոյնի մը մէջ, որ Պոննէ դիտելու առիթ ունեցաւ, արեւուն աղէկ բաց ատենը, որ մրջնոց արտաքոյ կարգի վայելմունք ու զուարճութիւն կը պատճառէր, տեսաւ որ ասոնք տեսակ մը խաղ կը խաղային, այս ինքն իրարու կռնակ կը

հեծնային, ու ձիաւորի պէս կը վազէին. վրան հեծնողը իր ծամելիքներովը տակինին պարանոցը կը պլոււէր, իսկ ետեւի ոտուրներովը զանիկայ հաստատուն կը բռնէր: Հուպէր մրջնոց խաղերն աւելի մանրամասն կը նկարագրէ: «Օր մը կ'ըսէ, գորշագոյն մրջնոց պահարանի մը մօտեցայ, որ արեւուն ճառագայթներուն առջեւը դրուած, ու միանգամայն հիւսիսային հովէն պատսպարած էր: Մրջիւնները սաստիկ բազմութեամբ մէկտեղ եկան ժողվեցան, ու անանկ երեւցաւ, որ օդին բարեխառնութեամբ կը զուարճանան: Ամենեւին եւ ոչ մէկ մրջիւն մը կ'աշխատէր. հոն տեղը ժողված մրջնոց բազմութիւնն եռացող ջրի մը կը նմանէր, որուն վրայ մարդ հաղիւ կրնար նայիլ: Բայց երբոր ես ամէն մէկ մրջիւնն աղէկ մը դիտելով զննեցի, տեսայ որ զարմանալի ու արտաքոյ կարգի շուտութեամբ մ'իրենց ոտուրները կը շարժէին. իրենց առջեւի ոտուրներովն ուրիշ մրջնոց այտերը կը զարնէին: Աս առաջին շարժումէն ետքը, որ ողջագուրելու կը նմանէր, զոյգ զոյգ իրենց ետեւի ոտուրներուն վրայ կը կենային, իրարու կը պլոււէին, ու իրենց ծամելիքովը մէկը մէկային մէկ կողմը կամ ոտքը կը բռնէին. անկէ ետքն իրար կը թողուին, ու դարձեալ նորէն կը կռուէին. իրարու կուրծքէն կամ վարի կողմերէն կը բռնէին, կը գրկէին, իրար կը դարձընէին, ու փոփոխակի վեր կը վերցընէին: Ասանկ խել մը ընելէն ետքը իրարմէ կը զատուէին, եւ ուրիշները կը փնտուէին, կը բռնէին: Մրջիւններէն քանի մը հատը տեսայ, որ անանկ եռանգով աս կըրթութիւնը կը կատարէին, որ շատ բանուոր մրջիւններու ետեւէն կը վազէին, որ բռնեն, ու իրենց հաճոյքը կատարեն: Աս կռիւն հաղիւ ան ատենը լմինցաւ, երբ որ զօրաւորներն իրենց հակառակորդները գետինը զարկին, ու իրենց բնականաբար խոթեցին:

Հայտնի բան է, որ զուարճութեան գաղափարը սիրոյ միաբանութեան ու միամտութեան գաղափարներն ալ իր մէջը կը բովանդակէ: Անոր համար մըրջնոց մէջ ալ չէ թէ միայն հակամիտութեան յօժարութիւններ ու ցոյցեր կան, հապա նաեւ մեծանշանութեան գործքեր ալ կրնանք տեսնել, թէ որ անոնց գործողութիւնները մարդկեզէն սկզբամբ կամ հայեցուածով քննելու ըլլանք: Ստոյգ է, մարդ չիկրնար դիւրաւ որոշակի ցուցընել, թէ մրջիւնները մարդու եւ ուրիշ կենդանիներու նման, իրենց տեսակէն ըլլողներուն յարում ու հակում ունին թէ չէ. բայց շատ դիտողութիւններէն անոնց տեսակ տեսակ գործողութեանցը կարգէն, որոնք միայն ընդհանուր բարին յառաջ տանելու նպատակ ունին, կրնայ որոշ հաստատուիլ, որ մրջիւններն ան զգացողութեան կատարեալ ոյժն ունին, որ մենք հայրենասիրութիւն կ'անուանենք կամ թէ ըսենք սէր ան հասարակութեան որուն որ կը վերաբերի: Իրենց ընկերութեան մէկ անգամին գլուխն եկած ձախորդութիւնը կամ նեղութիւնը մէկայններուն վրայ վշտակցութիւն կը շարժէ, ու ասոնք ամէն արտաքոյ կարգի ձիգն ի գործ

կը դնեն անոր օգնութեան հասնելու: Լազրէյլ անգամ մը մըջնոցն մէկուն ոտուըններն ու ձեռուընները կտրեց. ան ատեն իր ընկերները, որոնց վշտակից ըլլալը յայտնի կ'երևար, անոր վիրաւորեալ տեղերը թափանցիկ հեղուկով մ'օծեցին, որ իրենց բերնէն կը հանէին: Ով որ մըջնոց բոյնի մը քով պատահած ամէն դէպքերը դիտած է, անտարակոյս պէտք է որ տեսնէ ան պատրաստակա՞նութիւնը, որով անոնք դժուարին պարագաներու ատեն իրարու օգնութեան կը հասնին: Թէ որ բեռ մը մըջնոց մը համար շատ ծանր ըլլայ, ան ատեն անմիջապէս ուրիշները կը վազեն կու գան, ու անոր կ'օգնեն. թէ որ մըջիւն մը մէկ կողմանէ թշնամիէ վախ ունենայ, կամ բռնուած ըլլայ, ան ատեն մէկալները գունդագունդ նոյն տեղը կը հասնին, որ թշնամին վազնտան:

Պիտ'որ շարունակո՞ւմ:



ՐԱՏԵՂԱՔԱՏԱԿԱՆ

Գիտաւորաց վրայ համաժողով տեսութիւն մը:

1811ին երեւոյցած մեծ գիտաւորին դէպ ի արեւ դարձած կողմը՝ զինքը կիսագնդայ ձեւով պատող ծածկոյթ մը իսկ մէկալ կողմը երկու պոչ ունէր, որոնք Ազգաստսին վերջերը շատ երկնցած էին: Հոկտ. 16ին՝ առաջ շարժող պոչը կողմնական ուրիշ պոչ մ'ալ ունեցաւ բայց երկայն չտեսեց. Նոյեմբ. 7ին մի եւ նոյն երեւոյթն անոր մէկալ կողման վրան երեւցաւ եւ Նոյեմբ. 9ին երկու փոքր պոչեր երեւցան որոնք երկու գլխաւոր պոչերը կը պատէին. բայց ասոնք ալ շուտով աներեւոյթ եղան: Ասոր վրայ փոփոխութիւններն անանկ ստեպ եւ շատ էին, որ Բիացցի կ'ըսէ թէ ամէն ժամ հարկ էր որ դիրքերը նորէն նորէն նկարուէին. գլխաւորաբար հիւսիսային պոչը հիւսիսայցի մեծ նմանութիւն ունէր, երբեմն փրցուած կտորի մը պէս, երբեմն ցատկած, երբեմն քիչ շատ ծայրեր ունէր:

1824ին գիտաւորը քիչ մ'ատեն դէպ ի արեւ դարձած պոչ մ'ունէր:

Գիտաւորաց վրայ վերոյիշեալ ճառագայթարձակութիւնը, զոր Շրէօթէր ամէն գիտաւորաց սեփական կը համարի, եւ ուրիշ փոփոխութիւնները՝ օրինակի համար արագ աճումն ու արագ նուազումը քէփլէր կը կարծէր որ ուրիշ բան պէտք չէնք համարիլ բայց թէ պարզ օգրերեւոյթներ, որոնք որ հիւսիսայցէն միայն իրենց երկայն տեսողութեամբ եւ կանոնաւոր տեղափոխութեամբ կը գննազանին. բայց մենք ասոնց քանի մը խօսք ընծայել կ'ուզենք: Քէփլէր իր բոլոր գիտաւորութիւնները գլխաւորաբար 1618ին երեւցած գիտաւորին վրան հիմնած է, որուն պոչին հետաւոր մասունքը երբեմն երբեմն յանկարծ կը տեսնուէին եւ ետքը նոյնպէս վայրկեանի մը մէջ անտեսանելի կ'ըլլային: Չիզազոս Գեկտ. 7ին մի եւ նոյն գիտաւորին վրայ կայծակունք սփռել, եւ գլխուն ջահաւ պէս վառիլը կը նշմարէր. եւ պոչին վրայ հսկայածեւ շարժում, յանկարծ երկրնալ լցնալն ու կարճնալ կը տեսնէր: Պրանա կը կարծէր որ աս տեսակ երեւոյթները, մեր մթնոլորտին շոգւոյ զանգուածոցը միայն անհասար իրար կտրելով անցնելով կը պատահին, որովհետեւ լուսոյ փոփոխութիւնները չէին կրնար այնպէս շուտով յառաջ երթալ. բայց մէկ կողմանէ

գիտաւորաց վրայ լուսոյն աս շուտով յառաջանալն անհրաժեշտ համարելու բան չէ, մէկալ կողմանէ ալ Շրէօթէր 1807ին գիտաւորին վրան բրած գիտաւորութիւններով համարած է որ լուսոյ փոփոխութեանցը կրնան եղեկարական բնութիւն արուիլ, եւ մենք եղեկարականութեան արագութեան մեծութեան վրայ դեռ ճիշդ դատարար չունինք, որովհետեւ մինչեւ հիմակ եղած փորձերը միշտ չափաւոր միջոցներու մէջ եղած է:


Գիտաւորաց իրենցմէ լուսաւոր ըլլալն, ու արեգակէն լոյս չընդունիլը, քանի մը պատճառներու համար, կրնայ հաւանական համարուիլ: Թէ որ գիտաւորներն արեգակէն լուսաւորելու ըլլային, իրենց վրան ալ լուսնոյ եւ մարդակաց վրայ տեսնուած սկաւառակայ փոփոխութիւնները պիտի երեւային, որ դեռ տեսնուած չեն. բայց ասիկէ երբեմն իրենց լոյսն անանկ զօրաւոր է որ ընկալեալ լոյս մը չկրնար կարծուիլ, մանաւանդ թէ որ գիտաւորաց նիւթին արտաքոյ կարգի անօրութեանը միտ դնելու ըլլալը: Հերչէն ալ շատ անգամ կը ցուցնէր որ այսպիսի բարակ մաւրախոյ մը, որ աստեղաց լոյսը մեր աչքէն չձածկեր, չէր կրնար ըլլալ որ արեգակէն ընկալեալ լուսով մը լուսաւորէր:

Ոմանք՝ գիտաւորաց արեգական մերձենալով լուսոյն աւելնալը, հեռանալովը նուազիլը տեսնելով հետեւյոցին որ արեգակէն լոյս կ'առնուն: Բայց աս կարծիքը՝ նոյն իսկ Օլպէրսին կարծեաց՝ որ նոյնպէս կը համարէր թէ գիտաւորներն արեգակէն կը լուսաւորուին կը հակառակի, որովհետեւ գիտաւորաց աս պարագաներու մէջ կրած փոփոխութեանց վրան ամենեւին ճիշդ դատաստան մը չկրնար ըլլալ: Բայց ասիկէ, ինչպէս վերը յիշատակեցինք, գիտաւորներէն շատերը, նախ եւ առաջ արեգակէն աղէկ մը հեռանալէն ետքը կ'աճին: Ընդհանրապէս աս նկատմամբ անմիօրինակութիւններն անանկ մեծ են որ եւ ոչ մէկ եղանակաւ մը Օլպէրսին՝ Մէսսիէին 1780ին տեսնուած գիտաւորին վրան բրած գիտաւորութիւններէն բերած ցուցումներէն կրնան այսպիսի հետեւութիւն մը յառաջ բերուիլ: Որովհետեւ աս գիտաւոր տեսնուելէն ետքը միշտ դէպ ի երկիր կը մօտենար, թէ որ ինք իրեն լոյս մ'ունէր պէտք էր որ հետահետէ աւելի պայծառ երեւար, իսկ թէ որ արեգակէն կը լուսաւորէր, պէտք էր որ լոյսը նոյն եղանակաւ հեռոյհեռէ նուազէր: Բայց ոչ մէկն եղաւ եւ ոչ ալ մէկալը, այլ գիտաւորը քիչ մ'ատեն խիստ լուսաւորեցաւ, այնպէս որ Նոյեմբերի 8ին պարզ աչօք ալ կը տեսնուէր, ուր որ Հոկտեմբերի 26ին միայն աստեղական գիտակով մը կրնար տեսնուիլ, անոր ներհակ Նոյեմբ. 21ին խիստ տկար էր, եւ Գեկտ. 3ին տեսնուելի ըլլալէն դադրեցաւ, թէեւ նոյն ատեն երկրին աւելի մօտադոյն էր: Ինքէ մի եւ նոյն գիտաւորութիւններն բրած է 1818ին երեւցած գիտաւորին վրայ: Բայց գուցէ ամենէն զարմանալի երեւոյթ ունեցողն 1770ին երեւցածն է, որ իր տեսնուելի եղած ատենին վերջերը, սկզբան ունեցած մեծութենէն քառասունութն անգամ աւելի մեծ էր:

Աս պարագաները նկատելով, այնպէս կը համարուի որ գիտաւորներն իրենք իրենցմէ լոյս ունեցող մարմիններ ըլլան, եւ լոյսերնուն աճիլն ու նուազիլն ուրիշէն անկախ, եւ իրենց մէջն ըլլայ: Թէ որ քայլ մ'ալ յառաջ երթանք եւ այնպէս համարելու ըլլանք որ գիտաւորներն եղեկարական յատկութիւն ունեցող մարմիններ ըլլան, ինչպէս շատերը կը կարծեն, ան ատեն քանի մը պարագաներ կրնան մեկնութիւն գտնուիլ:

Բայց մերք ենթադրութիւններ յառաջ բերելով մեր ընթերցողաց միտքն ալ յողնեցընել չենք ուզեր: Բայց ան ալ ստոյգ է որ դրական բան մ'ալ յառաջ չենք կրնար բերել: Ամէն աստեղագէտ մէյ մէկ կարծիք ունի, մինչեւ ըսողներ ալ եղան, ինչպէս Ղամպէրթ եւ Պոտէ որ գիտաւորաց մէջ, անոսր լուսոյ բնութիւն ունեցող էակներ բնակին, եւ աս աստեղաց եթերական պոչին մէջ անհոգ հաս հոն տատանին:

Մնացածը գալ անգամ:



ԲՈՎԱՆԻԱԿՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ

Թուարանութիւն:

Թուարանութիւնը թուերու ու անոնց այլ եւ այլ հաշիւներու մէջ գործածութեան վրայ կը զբաղի:

Թիւ մը մի եւ նոյն տեսակ շատ միութեանց գումարն է: Թիւերը երկու տեսակ են. մէյ մը ամբողջ թիւեր զոր օրինակ 1. 2. 3. 4. եւ այլն, եւ երկրորդ կոտորակներ ինչպէս 1/2, 1/3, 1/4. դարձեալ խառն թիւեր, զոր օրինակ 1 1/2, 2 3/4 եւ այլն:

Չորս գլխաւոր հաշիւներ կամ գործողութիւններ կան. 1. Գումար, 2. Հանում, 3. Բազմապատկութիւն ու 4. Բաժանում:

Գումարը մի եւ նոյն տեսակ շատ թիւերը մէկ բովանդակութեան ամփոփել կը սորվեցընէ:

Հանումը կը սորվեցընէ թիւ մը ուրիշ թիւերէն հանել: Ան թիւը որմէ որ կը հանուի հաստատու կը ըսուի, իսկ ան թիւը որն որ կը հանուի կը ըսուի Հանել. իսկ մնացածը Մնացորդ կամ Այլմերկութիւն կ'անուանուի:

Գումարին հոյճը կը ըլլայ հանում ընելով, իսկ հանման փորձը գումար ընելով:

Բազմապատկութեան կը սորվեցընէ որոշեալ թիւ մը (Բազմապատկելի) այնչափ անգամ առնուել, որչափ անգամ որ ուրիշ թիւի մը (Բազմապատկելի) մէջ միութիւն կայ, աս գործողութեան արդիւնքը Արտաբերակ կամ Արտիւնտ կ'անուանուի:

Բաժանումը կը սորվեցընէ փնտել որ որոշեալ թիւ մը (Բաժանարար) ուրիշ թիւոյ մը մէջ, (Բաժանելի) որչափ անգամ կայ: Գործողութիւնը ընելէն ետեւ գտած թիւերնիս Քանդորդ կը ըսուի:

Բազմապատկութեան փորձը բաժանմամբ, իսկ բաժանման փորձը բազմապատկութեամբ կը ըլլայ:

Մնացեալ թուարանական գործողութիւններն են Արողութեան հանել, Արմատ հանել, Երեքի կանոն, Շղթայի կանոն, Ընկերութեան կանոն, Շահու հաշիւ եւ Ենթադրական կանոն:

Արտաբերակ ըսելով կ'իմացուի ինք իրեն հետ բազմապատկուած թուոյ մը արդիւնքը: Նոյն իսկ աս թիւը առաջին կարողութիւն կը կոչուի. աս թիւը ինք իրեն հետ բազմապատկելով կ'ելլէ երկրորդ կարողութիւնը. երկու անգամ բազմապատկուելով կ'ելլէ երրորդ կարողութիւնը եւ այսպէս յառաջ կ'երթայ: Երկրորդ կարողութիւնը քառակուսի, երրորդը խորանարդ կարողութիւն ալ կը կոչուի. օրինակի աղագաւ առնունք 2 թիւը իբրեւ առաջին կարողութիւն. ինք իրեն հետ բազմապատկուելով 2 x 2 = 4 կու տայ, որ է 2ին երկրորդ կամ քառակուսի կարողութիւնը: Աս քառակուսի թիւը 2ով բազմապատկուած կու տայ 8, որ է 2ին երրորդ կարողութիւնը ու 2ին խորանարդ թիւը:

Որոշեալ թուոյ մը Արտոր ըսելով կ'իմացուի ան թիւը, որ ինք իրեն հետ բազմապատկուելով կու տայ նոյն որոշեալ թիւը. զոր օրինակ 2ը՝ 4ին քառակուսի, եւ 8ին խորանարդ արմատն է:

Ուրեմն թէ որ թիւ մը կարողութեան հանել ուզուի, պէտք է ինք իրեն հետ այնչափ անգամ բազմապատկել, որչափ որ կարողութիւնը կը պահանջէ: Իսկ թէ որ որոշեալ թուէ մը արմատ հանել ուզուի, պէտք է ան թիւը փնտել որն որ

ինք իրեն հետ բազմապատկուելով որոշեալ կարողութիւնը տուած է:

Մէկն հաստատու հաշիւը կը սորվեցընէ խառնուած բանի մը միջին արժէքը հաշուել. միայն թէ խառնուորդն որչափ մասէ բաղկացած ըլլայն, եւ իւրաքանչիւր առանձին մասերուն ինչ արժէք ունենալը պէտք ենք գիտնալ: Արնայ նաեւ մասերուն թիւն ալ հաշուել, եթէ՛ թէ՛ խառնուորդին ու թէ՛ առանձին մասերուն արժէքը կը գիտցուի: Օրինակի աղագաւ, գինեգաճառին մէկը 300 շիշ զանազան գնով գինի իրարու հետ խառնել կ'ուզէ, այսինքն 200 շիշը 20ական քարանթանով 100 շիշ ալ 30ականով: Աւերջէն կ'ուզէ գիտնալ որ աս խառնուորդին ամէն մէկ շիշը քանիով կու գայ. աս ուզածը միջին համեմատական հաշուով կրնայ իմանալ: Կամ սոկերիչ մը կ'ուզէ գիտնալ թէ որչափ ոսկի ու արծաթ պէտք է առնուել որոշեալ կշռով ու արժէքով խառնուորդ մը յառաջ բերելու համար. դարձեալ աս հաշուի գործողութիւնը պէտք է ի գործ դնէ:

Երեքի կանոնը, Ընկերութեան, Շահու հաշիւները ու Ենթադրական կանոնը՝ համեմատութեան կանոններուն վրայ հաստատուած են:

Ամէն համեմատութիւն 4 անդամներէ կը կազմուի: Արտի Խանութի մէջ՝ համեմատութեան երեք ծանուցեալ անդամներ կան, իսկ չորրորդը անծանօթ անդամ է, որն որ հաշուով կը գտնուի:

Ընկերութեան հաշիւ մէջ՝ որոշեալ թիւ մը շահ եղեր է կամ չիստ, ընկերաց ամէն մէկուն դրած թուոյն համեմատ, իրենց մէջ կը բաժնուի: Ասիկա գլխաւորաբար վաճառականական գործողութեանց մէջ շատ գործածական է, շահը կամ չիստն ընկերաց մէջ իւրաքանչիւրոց դրած ստակին համեմատ հաշուելու համար:

Շահու հաշիւը կը սորվեցընէ, թէ դրամոց որոշ գումար մը առչափ ժամանակի մէջ որչափ շահ կը բերէ, երբոր ուրիշ դրամոց գումարի մը որոշ ատենուան մէջ բերած շահը գիտենք: Աս տեսակ հաշիւը գլխաւորաբար սեղանաւորները կը գործածեն:

Ենթադրական Խանութի մէջ կը սորվեցընէ ենթադրեալ ուսում թուով մը՝ համեմատութեան թուերով փնտուած ստոյգ թիւը գտնել:

Արտաբերակ Վկովորացի Պարոն Շիթէկերին գիւտն է, որով հաշիւներն արտաքոյ կարգի կրնան կարճեցուիլ, որովհետեւ աս գործողութեան մէջ բազմապատկութիւնը գումարի, իսկ բաժանումը հանման կը փոխուին:

Արտաբերակ մէջ ալ նոյն տեսակ հաշուելու եղանակը կը գործածուի ինչ որ ամբողջ թուերու մէջ գործածական է: Հասարակ կոտորակներէն զատ արտաբերակն Խորանարդ ալ կան:

Թուարանութիւնն ամէն մարդու ամէն վիճակի մէջ շատ կամ քիչ անհրաժեշտ հարկաւոր ու օգտակար է: Անոր ձեռքով կը սորվինք մեր գործերը կամ շահը հաստատուն որոշեալ կարգի մը մէջ պահել: Աւաճառականները գլխաւորաբար առանց հաշուէգիտութեան չէին կրնար մնալ: Գրեթէ ուրիշ ամէն գիտութիւնները թուարանութեան ծանօթութիւնը կենթադրեն:

Գրահաշուի վրայ:

Գրահաշիւը՝ մեծ թիւերը ընդհանրապէս հաշուել կը սորվեցընէ. աս հաշիւներու մէջ փոխանակ թուոյ՝ գրեր կը գործածուին. ինչու որ ասոնք որոշեալ զօրութիւն մը չունենանուն ամէն կարելի մեծ թուերուն տեղը կրնան բռնել:

Գրահաշիւը թուարանութեան պէս ամէն հաշիւներու կը գործածուի. բայց անով ըստ մեծի մասին հաստատութիւնները կը հաշուին, ու ընդհանուր որոշ ձեւեր յառաջ կը բերուին:

Հաւասարութիւն մը՝ երկու թիւերու քանակութեան հաւասարութեան բացատրութիւնն է:

Հաւասարութեան ձեռքով անծանօթ քանակութեան մը մեծութիւնը՝ ծանուցեալ մեծութեան համեմատութեամբ կը գտնուի:

Հաւասարութիւնները շատ մասերու կը բաժնուին, առաջին, երկրորդ, երրորդ եւ այլն աստիճանի հաւասարութեան:

Գրահաշուին թուաբանութենէ վերադաս ըլլալն յայնմ կը կայանայ որ 1. թուաբանութիւնը միայն թուերով կը ղրադի. իսկ Գրահաշիւը ամէն ըմբռնելի կամ կարելի քանիօնութեանց հետ: 2. Գրահաշիւն ընդհանուր արդիւնք յառաջ կը բերէ, որոնք ամէն տեսակ հարցմանց ու ձեւերու կը պատշաճին, որոնց ձեռքով ամէն հաշիւ շատ կրնայ կարծեցուիլ:

Գրահաշուին գիտութիւնն ամէն ուսողական ուսմանց կամ գիտութեանց սր եւ իցէ մասին պարագոյններուն անհրաժեշտ հարկաւոր է, եւ ամենուն մէջ առհասարակ գործածուելուն համար հարկաւորներէն ու գլխաւորներէն մէկն է:

Երկրաչափութեան վրայ:

Երկրաչափութիւնը կը սորվեցընէ ամէն տեսակ մարմնոյ մեծութիւններ՝ իրենց տարածութեան համեմատ, այս ինքն երկայնութեան, լայնութեան ու խորութեան՝ չափել:

Երկրաչափութեան անունը կը նշանակէ գիտութիւն կամ արուեստ երկիրը չափելու: Աս գիտութեան անոր համար աս անունը կու տան, վասն զի աս էր իր առջի գործքը, այս ինքն երկիրը չափել: Աս գիտութիւնը Երկրագիտութեան, իրենց կարեւորներուն տարածութիւնը ճշգիւ որոշելու համար, վասն զի անոնց սահմաններն ամէն տարի ներքու դետին որոշելով կը շփոթէր:

Երկրաչափութիւնը երեք գլխաւոր մասերու կը բաժնուի, Գծաչափութիւն, Հարթաչափութիւն, Հաստատաչափութիւն:

Գծաչափութիւնը պարզ դժի մը մեծութիւնը որոշել կը սորվեցընէ: Հարթաչափութիւնը մարմնոց երեսաց վայ կը ճառէ. իսկ Հաստատաչափութիւնը հաստատուն մարմնոց արտաքին երեքպատիկ ծաւալը որոշել կը սորվեցընէ:

Գիծը քանիօնութեան մը ըստ երկայնութեան տարածութիւնն է. երեսը քանիօնութեան մը տարածութիւնն է ըստ երկայնութեան ու լայնութեան. իսկ հաստատուն մարմնը քանիօնութեան մը տարածութիւնն է, ըստ երկայնութեան, լայնութեան ու թանձրութեան կամ խորութեան:

Երկրաչափութիւնը ճարտարապետներուն ու ճարտարապետութեան ճիւղի մը պարագոյններուն անհրաժեշտ հարկաւոր բան է. սակայն ուրիշ շատ գիտութեանց հիմն է, մասնաւանդ մեքենականութեան ու ձեռագ արուեստներու, որոնք որ ասոր հետ կապակցութիւն մ'ունին:

Այլակերպական ու ամբողջ ջախն հաշիւներու վրայ:

Այլակերպական հաշիւը ուսողական գիտութեան ճիւղ մըն է, որն որ կը գծի մը ամենափոքր մասը հաշուել կը սորվեցընէ: Նեւտոնն աս հաշուի տեսակին Մանրամասնութեան կամ Այլակերպական հաշիւ անունը կու տար:

Այլակերպական հաշիւն անոր հակառակ՝ յանբաւս փոքր մասունքներն հաշուելու կամ այլակերպական հաշուի միջոցառութեամբ՝ նոյն յանբաւս պղտիկ մասանց վերջնական մեծութիւնը հաշուել կը սորվեցընէ:

Աս երկու գիտութիւնները՝ գիծերը, կը երեսներն ու իրենց շոշափողները, այս ինքն ան գիծերը, որոնք կը երեսներուն միայն մէկ կէտը կը շոշափեն՝ հաշուելու կը ծառայեն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻ

Եւրոպայի խաղաղութեան վիճակը դեռ անորոշութեան մէջ կը տեսէ, եւ ամէն մասնակից տէրութիւնը իրենց սկսած պատերազմի պատրաստութիւնները մեծ գործունէութեամբ յառաջ կը վարեն: Տէրութեանց իրարու հետ ըրած պաշտօնական բանակցութիւններն ալ դեռ գաղտնութեան քողոյ տակ կը մնան: Այս ստորդ է որ Եւրոպայի ժողովուրդն ամէն տեղ խաղաղութեան անվերջով եւ հաստատուն մնալուն կը փափաքի, այս վերջին տասնամայ ժամանակին մէջ եղած պատերազմաց ցաւալի եւ դժբախտ հետեւութիւնները դեռ աչաց առջեւ ունենալով. ուստի եւ շատերը մեծամեծ անկակցութեամբ կը սպասեն Անգղիայի տէրութեան Փարսիզ կեցող դեպքան Լորտ Բալիլին Աւստրիական արքունեաց ըրած այցելութենէն՝ Եւրո-

պայի վտանգի մէջ գտնուող խաղաղութեան վերստին հաստատուելուն ուրախակի լուրը լսել: Լորտ Բալիլի Փետրուարի 27ին Վիեննա հասաւ եւ դեռ հոս կը գտնուի. ինք առաջին կարգի քաղաքագետ անձանցմէ ըլլալով՝ իրեն այս ճամբորդութիւնը միջնորդի մը պաշտօնին հաւասար կը համարուի, իբրեւ Անգղիայի եւ Պրուշի տէրութեանց կողմանէ խրկուած՝ Նափոլէոնի գործողութեանց նկատմամբ Աւստրիայի միտքն իմանալու համար. ուստի եւ քիչ ատենէն անստուգութիւնը կը վերնայ եւ խնդիրները պայծառ եւ օրոշ վիճակ մը կ'ընդունին:

Առաջիկայ տարուոյս սկզբէն մինչեւ հիմա խաղաղութիւնը վտանգի մէջ ձգող քաղաքական խնդիրներէն առ այժմ ծանօթ եզրոյններն ասոնք են. Ա. Քահանայապետական երկիրներէն Գաղղիայի եւ Աւստրիայի զօրաց ետ քաշուիլը. Բ. Աւստրիայի տէրութեան, Վիեննայի 1815ին եղած արքայաժողովոյ որոշանց համեմատ, թոսոյանայի, Փարսիայի եւ Մոսկուայի դքսութեանց մէջ հասարակաց խաղաղութիւնը վերստին ժամանակ նոյն երկիրները միջամտութիւն ընելու իրաւանց բարձումը, եւ Գ. Գաղտնեան իշխանութեանց վիճակին կարգաւորութիւնը: Ասոնք առ այժմ ծանօթ եղած խնդիրներն են, որովհետեւ յայտնի է թէ կան ուրիշ երկու կամ երեք տէրութեանց մէջ պարտող ծածուկ խնդիրներ, գլխաւորաբար Իտալիայի անկախութեան նկատմամբ, որոնք հարկաւ անտեսն միայն հասարակութեան կը ծանուցուին՝ երբ որ դժբախտ պատերազմն անհրաժեշտ բան մ'ըլլայ:

Վերոյիշեալ երեք խնդիրներուն առաջինը լուծուելու երեւութի մէջ մտաւ: Հռոմի տէրութեան արտաքին գործոց պաշտօնեայ Անթոնէլլի կարգինալը Գաղղիայի դահլճէն խնդրեց որ գաղղիական զօրքը Հռոմէն ելլէ. նոյն խնդիրն աւստրիական դահլճէնի ալ եղաւ: Մըսուի թէ Գաղղիա յանձն առած ըլլայ. իսկ Աւստրիայի կողմանէ Վիեննայի պաշտօնական լրագրի ամսոյս 4ին կը գրէ թէ Աւստրիական կառավարութիւնը պատրաստ է անվերջապէս զօրքը Հռոմի տէրութենէն ետ քաշելու՝ երբ որ երկիրն խաղաղութիւնը պահպանելու համար ալ հարկաւոր չհամարուի: — Երկրորդ խնդրոյն գալով կարելի է թէ Աւստրիա իր խաղաղատէր քաղաքականութեանը հրաժարի ունեցած իրաւունքէն՝ թէ՛ մտով պատերազմն ստուգի իսպախուի: — Գուզա զօրապետը Մոսկուայի իշխան ընտրուելէն ետքը՝ անակնկալ կերպով Պուքրէշի ազգային ժողովէն Վալաքիայի համար ալ իշխան ընտրուեցաւ, թէպէտ եւ յառաջագոյն Պուքրէշի ժողովոյն մեծագոյն մասը Պուկեսքոյ իշխանին կողմն էր: Ասոր վրայ բարձրագոյն Գուզը տէրութեանց առաջարկեց որ Փարսիզի հետեւանստոյնը նորէն դուստրի եւ Գուզային իրաւանց Գաղտնակ կրկին ընտրութիւնը մերժուի: Նափոլէոն կայսրը յանձն չառաւ այս խնդիրը, հապա Գուզային կրկին ընտրութիւնն իբրեւ օրինաւոր ծանցաւ, միանգամայն ծանոյց թէ պատերազմի դէպք (Casus belli) կը համարի՝ եթէ մէկն ասոր դէմ ելլէ: Բարձրագոյն Գուզն ալ մէկալ կողմանէ տէրութեանց ծանուցազիր խրկեց, որուն մէջ կը յայտնէ թէ Գաղտնակ իշխանութեանց օրինաւոր տէրն ըլլալով՝ Գուզային կրկին ընտրութիւնն անվերջ կը հրատարակէ, եւ ինք բաւական զօրութիւն ունի նոյն երկիրներուն բաները առանձին կարգի դնելու համար, ուստի եւ օտար տէրութեանց միջամտութիւնը չ'ընդունիր:

Ահաւասիկ այսօրուան օրս Եւրոպայի ունեցած վիճակը: Միւս կողմանէ Գաղղիա եւ Սարդինիա պատերազմի պատրաստութիւնները մեծ փութով յառաջ կը տանին: Գաղղիա Ապրիլին կողմերը բաղմամբիւ բանակներ կը ժողովէ, Մէքի զինուորանէն թնդանութի մարտկոցներ եւ միլիտարտը հրացանային զինուորներ կը հանուին. 10.000 ձի ալ դնուելու վրայ են: Անգղիան ալ իր նաւական զօրութիւնը կենդրոնացընելու ետեւէ է: Իսկ Աւստրիա իր պատրաստութիւններն անընդհատ յառաջ կը վարէ. արդէն մինչեւ հիմա Իտալական գաւառները 300.000ի չափ զօրք խրկած է: Ստորդ է տէրութեանց այս ամենայն պատրաստութիւնները պատերազմը մէկ կողմանէ մօտարուս կը ցուցընեն, բայց միւս կողմանէ երաշխաւորութիւն կրնան սեպուել ցանկալի խաղաղութեան՝ որուն ձայներն արդէն լուծելու կը սկսին:

ԵՐԻՐԱՊԵՏ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ր 7.

1859

Բ. Հ Ա Տ Ա Ր



ԳՈՆՐԱՏ ԿԱՅՍՐԸ

Փ.

Ֆրանսուս:

Ոչն անգամն էր որ Հենրիկոսին ձին իր տիրոջը մտրակն զգաց, որովհետեւ սովորաբար իր տէրը միշտ գթած էր. երիվարը ցառկեց եւ այնպէս կը վաղէր, որ կարծես թէ հեծեալին երեսը մըրը կայոյղ հով մը կը զարնէր: Հենրիկոսին տեսած ձիաւորը վատ եղանակաւ չբռնուելու համար կեցաւ որ կերոյ՝ Ռապէտտանի քուտն էր:

«Կայսրուհւոյն աղնուական պահապանը, հոս ինչ կը փրնտուէր: Գուր արքունեաց կը վերաբերիք եւ հոս թփերու ու մացառներու մէջ գործք չունիք», ըսաւ Ռատէպոնն եւ յայտնի կ'երեւար թէ երիտասարդին դէմ նեղացած է: Երիտասարդն ալ՝ առաւօտանց կանուխ՝ արեւուն ծագելու ատեն՝ իր ատերին՝ Ասիէնէ ժամերով հեռու տեղ տեսնելով քիչ չըզարմացաւ:

«Չարմանալու բան մը չկայ», ըսաւ Հենրիկոս ծիծաղելով եւ խօսքը չիմանալու զարնելով. «Ես եւ արքունեաց մէջ ալ կրնայ անգին փոքրիկ մը կորսուել, եւ կիզէլային անձնապահի մը վայելուչ բան է որ փրնտուելու ելէ»:

«Աս գործքիս համար քու գալից հարկաւոր չէր», կրկնեց կերոյ: «Արդէն ես ան ճամբուն վրայ եմ, ես կը փրնտուեմ: Գունն ետ դարձիր եւ քու տիկինդ զնիզէլա մտիծարէ, եւ ապահովցուր զինքն որ մարգարիտն ես ետ կը դարձնեմ. ապա թէ ոչ զինանչանս ես իմ ձեռքս կը փշրեմ»:

«Ստոյգ է տէր՝ որ քու նախանձը գովութեան արժանի է, բայց չորս աչքեր աւելի աղէկ կը տեսնեն քան թէ երկուքը, անոր համար թոյլ տուր ինծի որ քեզի ընկերանամ»:

— Աւրեմն արդէն գիտես որ . . . :

— Որ ասոր մէջ խարդախութիւն կամ թէ ըսեմ նենգութիւն մը կայ. զոր բաւական պայծառ կը տեսնեմ: Բայց դուն ստուգիւ պիտի դիտնաս, որովհետեւ քու հաւատարիմ մարդիկներէդ երկուքը՝ զԱզնէս իշխանուհին Մագդաղենեայ վանքը կը տանէին: Բայց հոն կայսեր դուստրը ոչ տեսնող եւ ոչ ալ վրան բան մը լսող եղած է:

— Իմ մարդիկներէս երկուքը կը տանէին . . . գուցէ պէտք էին տանիլ պիտի ըսես չէ թէ կը տանէին:

— Աւրեմն ինչ ըսել կ'ուզես, ինչ է աս խօսքերուն տարբերութիւնը:

— Շատ տարբերութիւն կայ: Թէ որ իմ մարդիկներս կայսեր դուստրը Մագդաղենեայ վանքը տարած ըլլային, առաւօտանց կանուխ, արեւուն առջի ճառագայթից մէջ, դուն զիս դժուարաւ աս ճամբուն վրայ կը գտնէիր: Բայց դժբախտութեամբ՝ բազմութեան մէջէն անցած ատեննին՝ իշխանուհին անակընկալ իմ մարդիկներուս ձեռքէն յափշտակուած է որովհետեւ իմիներս տեսեր են՝ որ երկու դիմակաւորեալ մարդիկ յանկարծ զիշխանուհին ձիու մը վրայ հանելով փախչելու սկսեր են եւ ճամբու վրայ ուրիշ ձիաւորներ ալ իրենց ընկերացեր են:

«Աւրեմն նենգութիւնը կատարեալ իմացայ», գոչեց Հենրիկոս, որուն պատերը բարկութենէն կարմրեցած էին, «եւ աս գործքիս մէջ զարմանալին ան է, որ դուն մինակուկ, այնչափ յանդուգն աւաղակաց ձեռքէն զանի պիտի փրկես»:

— Ա՛նմիտ, արդէն իմ ամէն զգուշութիւններս եւ բռնելու ճամբաս յառաջունէ մտածուած եւ կարգաւորուած է. անոր համար կրնաս մտիծարեալ տուն դառնալ եւ ըսածներս կիզէլային պատմել:

— Ուստէպոնն, կոմս իմ՝ գէշ տեղ մ'աւնուր, իմ հետաքրքրութիւնս այնչափ աւելցուցիր որ պէտք եմ քեզի աղաչել որ ինծի թոյլ տաս իմ երիվարս ալ քու երիվարիդ քովէն մղելու:

«Չանձրացուցիչ», մրմնաց Ռատէպոնն մօրուքին տակէն, ետքը նորէն Հենրիկոսին դառնալով ըսաւ. «Թէ որ ի շնորհս կայսերական ընտանեաց կուռոյ մը պիտի հանդիպիմ նէ, ես բաւական զօրաւոր եմ, բայց թէ որ օգնութեան կարօտութիւն ալ ունիմ նէ, անմօրուս մէկու մ'օգնականութիւնը բնաւ չեմ ընդունիր»:

— Ո՛հ. Տէր ասպետ ինք զինքդ այնչափ մի բարձրացնենք: Բազուկներովս ու սրովս իմ ինչ ըլլալս արդէն բոլոր աշխարհք ճանչցաւ. ո՛վ որ աս բանիս կը տարակուսի, դիմացս ելլէ եւ փորձենք. եւ որովհետեւ ես խօսքով կուռիլը չեմ սիրեր, անոր համար կամ ըրած թշնամանքդ աս վայրկենիս մէջ անմիջապէս ետ կ'առնուս եւ կամ գործքովդ կը ցուցնես թէ ես դեռ անմօրուս տղայ մըն եմ եւ անկարող, ինչպէս որ դուն քու թշնամանալից խօսքերովդ համարեցար:

Որտեպոտնին երեսին գոյնը նետեց եւ որովհետեւ ո՛չ քաջարտութիւն ո՛չ զօրութիւն ունէր եւ ո՛չ ալ յաջողակութիւն մը, ազնուական թիկնապահին յանդիմանութիւնը կը լընլու պարտաւորեցաւ: Երեսները կնճռելով լուեց: Հենրիկոս ալ սրտմտութեամբ սկսած խօսքին վերջ մը տալը պատշաճ սեպեց:

Հենրիկոս զՌատէպոտն չէր կրնար կրել եւ աս գործողութիւնը միայն բնական չէր, այլ ուրիշ պատճառներ ալ կային, այսինքն Ռոպէրթէն, Հելմնտ դքսէն եւ Ֆիլիթէն շրջանէն անոր վրայ լսածները: Հենրիկոս աս լսածները մտածելով անոր քովէն կը ձիավարէր:

Նրբոր երկուքն ալ միատեղ անտառէն դուրս ելլելով դաշտի մը վրայէն կը ձիավարէին, որուն վրան արեգական ճառագայթները կիզիչ ջերմութիւն կ'արձակէին՝ «ո՛հ, ինչ խիստ տաք է», կ'ըսէր Հենրիկոս, բայց աւելի ինք իրեն կը խօսէր քան թէ Ռատէպոտնին: Հենրիկոս ծանր սաղաւարտը գլխէն վար առաւ եւ ձիուն թամբին վրայ անցուց:

Նրիտասարդը՝ բաց գլխուն քրտինքը սրբած տեսնը, Ռատէպոտն անոր մօտեցաւ եւ բարեկամաբար ծիծաղելով, հեզուկ եղանակաւ մ'ըսաւ «Մեծ խոհմութիւն կ'ընէք, գլուխներնէդ աս ծանր բեռը վերցնենք, պէտք էք նաեւ ան շղթայն ալ հանել»,:

«Պատճառ», հարցուց Հենրիկոս դաժանութեամբ Ռատէպոտնին նայելով, որ հիմակ յանկարծ անանկ բարեկամացած էր, իբր թէ մէջերնին բնաւ անհաճոյ խօսակցութիւն մ'անցած չըլլար:

«Ինչ պիտի ըլլայ, դուք իսկ կ'ըսէիք թէ օդը խիստ եւ նեղացուցիչ տաք ըլլայ, եւ բաց ասկէ շղթան ձեր շքերդ օձիքը (տօխան) կը փառատեւ եւ կ'աղտոտէ: Եւ որովհետեւ երիտասարդներն իրենց հագուստին մաքրութեան ու վայելչութեանը մեծապէս փոյթ կը տանին, անոր համար օձիքնիդ վնասելու կամ ծակելու ըլլայ՝ վրանիդ արատ մը կրնայ գալ. ինչ կ'ընեն մարդիկ երբոր Էկիտհայմի գտեալը պատառատուն օձիքով տեսնելու ըլլան»,:

«Ինչ մը չէն ըսեր թէ որ խոհեմ են, իսկ թէ որ պարզամիտ են՝ ան ատեն կրնան ուղածնին ըսել: Ընկերնիս զբնտեսէն դատելը, շատ անգամ ծուռ եղբակացութիւն յառաջ կը բերէ»,:

«Ղաւ է, ինչպէս կ'ուզէք անանկ ըրէք, ես զձեզ արտաքոյ կարգի քրտնելու նեղութիւնէն ազատել կ'ուզէի»,:

Հենրիկոս կը զարմանար թէ ինչպէս Վերոյ՝ քիչ մ'առաջ մէջերնին անցած բանին վրայ ան աստիճանի պզտիկ կնիալէն ետքն՝ իր ամբարտաւանութիւնն ասանկ շուտով խոնարհեցնելով բարեկամական վարմանց դարձաւ, բայց մտքէն ձախող խորհուրդ մը չէր անցընէր եւ մինչեւ որ աս հարթ եւ դաշտային ճամբան ընդնալով ժայռերու վար կախուած զանգուածներով խոր տեղ մը հասան նէ, առջեւէն կը ձիավարէր, եւ կը քննէր որ առջեւէնին՝ տապալած ծառերէ կամ ժայռերէ ճամբանին գոցուելով, անցքերնին անկարելի ընող բան մը չըլլայ:

յանտաժուտ Ռատէպոտնը՝ չար ոգւոյ մը պէս կը ծիծաղէր եւ ինք իրեն մտածելով՝ աս իր խորհրդոցն արգելք եղող երիտասարդն՝ որպիսի եղանակաւ եւ իցէ մէջ տեղէն վերցնելու դարաններ կը շինէր, անոր համար արագ կը ձիավարէր՝ եւ օդոյն խիստ տաք ըլլալուն վրայ միմալով՝ իր ծանր սուրը իբր թէ կախուած ըլլալով իրեն ծանրութիւն տայ, առաւ եւ խաչաձեւ ձիուն համետին վրայ դրաւ, եւ մի եւ նոյն ատեն ձիուն սանձը աջ ծնկան վրայ հաստատեց:

«Շու շատ դար վար է», գոչեց Հենրիկոս եւ ձիուն սանձը բռնելով, կամաց կամաց՝ դէպ ի առուակ մը կ'իջնար որ անտառէ դուրս ելլելով եւ գայլախաղներու վրայէն անցնելով հոն եղած անդնդոյ մը մէջ կը վազէր: Հիմայ Ռատէպոտն Հենրիկոսին շատ մօտեցած էր՝ եւ կամացուկ մը խոշոր սուրը պատեանէն քաշեց եւ պատեանը թփի մը վրայ նետեց եւ արեգական ճառագայթներէն՝ աչքը շարժելու չափ փայլող գէնքն երկու ձեռքը վեր վերցնելով՝ երիտասարդին անսաղաւարտ գլխուն իջեցնելով զանի ջախջախել կ'ուզէր, բայց սպանիչ հարուածն իջնալէն յառաջ, Հենրիկոս՝ որ Ռատէպոտնին ամէն շարժմունքներն իր յղկուած պողպատե սաղաւարտին վրայէն հայելոյ պէս կը տեսնէր, գլուխը ծուռ եւ իր ձին դէպ ի մէկ կողմ քաշեց՝ որով իր հակառակորդին հետ պատերազմելու աղէկ դիքի մը մէջ մտաւ: Պողպատիկ սուրն օդը պատուելով իջած ատենը՝ Հենրիկոս իր ձին զգուշացուց, Ռատէպոտնին բոլոր գօրութիւնը պարապի ելլելով՝ ոտքն ասպատանէն դուրս ելաւ ինքն ալ գլխի վրայ գետինը թաւալեցաւ. ձին սարսափելով ետեւի ոտքը կից զարկած ատենը ողորմելոյն կրծոցը հանդիպեցաւ՝ եւ ականջները խցան, աչքը չէր տեսներ եւ բերնէն արիւն կու գար:

Հենրիկոս անմիջապէս ձիէն վար ցատկեց եւ բոլոր զօրութեամբը կէս մը մեռեալ դուքսը ոտք հանելու կը ջանար. բայց ողորմելին կաւէ արձանի մը պէս նորէն գետինն ինկաւ՝ այնպէս որ երիտասարդը կարծեց թէ հոգին կ'աւանդէ: Ձիւնքն սպաննել ուզողին ձեռքէն եկած օգնութիւնն ընելով զանի փրկելու համար առուակին քովը տարաւ եւ զով ջրով քուլնքն ու երակը շփեց եւ կամաց կամաց խնքը գլուխը բերաւ:

Ռատէպոտն աչքը բացաւ եւ տեսնելով որ եւ

րիտասարդն՝ որուն ետեւէն հարուածով մը գլուխը ջախջախել կ'ուզէր, մեծ փութով զինքը դարմանելու զբաղած է, առջի անգամ իր մէջն ամօթոյ եւ զղջման զգածմունքը մ'եկաւ, եւ զբացած ցաւերէն՝ համարելով որ մահուան մօտ ըլլայ, իր միտքը դրած նենգութիւնը խոստովանելով կը կարծէր որ մինչեւ հիմակ ըրած բիւր եղենաբարձութիւններն ալ կրնայ քաւել: Ռատէպոուն զղջման եկած չարագործի մը պէս հիմայ կ'աղաչէր եւ կ'ըսէր «Ո՛հ. բարի երիտասարդ, արժանի չեմ որ քու անմեղ ձեռքդ իմ մեռնելու մօտ եղած գլուխս բռնես. ես՝ զքեզ իմ ժառանգս կը կացուցանեմ, կ'աղաչեմ ներէ ինձի, ներէ ան գործքիս՝ զոր հիմայ քու վրագ փորձեցի»:

«Երկնից ողորմութիւնը ինդրէ տէր ասպետ», պատասխանեց շենրիկոս, «որ զքեզ ասանկ խստիւ պատժեց. ես քու ժառանգդ ըլլալ չեմ ուզեր, եւ ասոր համար ալ մի սրգողիր. քու գործքդ որչափ ինձի կ'երեւայ՝ հպարտութենէ մը յառաջ եկած է. դուն կ'ուզէիր զիս մէջ տեղէն բառնալ՝ որպէս զի իշխանուհին ազատած ըլլալու պարծանաց զուրիշ մասնակից չընես»:

Ռատէպոուն խօսեցաւ եւ պատասխան տուաւ, բայց Եկիսհայմի գտեալն անոր խօսքերէն բան մը չհասկըցաւ, բայց վերջապէս Աէրոյին խօսքերն աւելի որոշ ըլլալու սկսան, զորոնք շենրիկոս սարսափով մը լսեց. ստոյգ է ուրիշներէն աս մարդուն վրայ նմանները լրած էր, բայց իրեն առասպել երեւցած էին. «Գիտցիր», ըսաւ Ռատէպոուն «որ նոյն իսկ ես զիշխանուհին աւազակաց մատնեցի: Գոնրատ կայսրը դրսէն դարձած եւ Գասէկարդն եւ իր գունդը փձացրնելէն ի վեր, ինձի հետ արտաքոյ կարգի դժկամակութեամբ կը վարուէր եւ այնպէս կը համարէր որ անկէ ինձի յանձնուած գործքի մը մէջ զինքը խաբար ըլլա՞մ, կամ նոյն գործքն այնպէս ըրած չըլլամ ինչպէս ինք հրամայած էր: Ես՝ օգոստոսփառին բարեկամութիւնը նորէն ձեռք բերելու եւ իրեն հաճոյական ծառայութիւն մ'ըրած գտնուելու համար, կ'ուզէի անոր դուստրը՝ իբր թէ աւազակաց ձեռքէն ազատելով՝ նորէն արքունիք դարձնել»:

«Ո՛հ. խօսէ, զրուցէ», գոչեց շենրիկոս իր գլխի վրայ կամակութեանը հետ կռուելով. «Կայսեր դուստրն հիմակ ուր է»:

- Բաւարանը:
- Երկնիք օգնէ, օգնէ, դժբախտը խելքը կը կորսնցնէ, կը ցնորի: Բայց ստոյգ է որ աս վերքէն պիտի չմեռնի:

Ըստ միտքարութեան վրայ՝ թէ պիտի չմեռնի, Ռատէպոուն յուսալով որ նորէն կ'առողջանայ՝ հըմարէր զղջում մ'զգաց՝ այսինքն կը համարէր թէ ինք անխո-

1) Նոյն ատենները Գերմանիայի մէջ մարդկան յափշտակութիւնն այնչափ յաճախ էր, որ մեծ պահոց սկիզբը խոստովանութեան գացող մարդկան՝ քահանային ըրած զանազան հարցուածոց մէջ աս ալ կար «Մարդ յափշտակեցի, եւս յափշտակել քու էր եւս ինչ ծախեցի»:

հեմութեամբ ինք զինքը մատնած ըլլայ եւ կը ցաւերանոր համար երիտասարդին սխալմունքը՝ թէ ինք կը ցնորի, յօգուտ իւր գործածել ուղեց եւ սկսաւ մտազըրութեամբ ցնորական խօսքեր զրուցել: «Սրոյս պատեանը կըլլեցի, գլխուս վրայ ձիւթոյ կաթասայ մը կ'եփես», կ'ըսէր եւ մատերը ստեպղինի (հափոճէ) պէս ուտել կ'ուզէր, եւ այնչափ խենթութեամբ խօսքեր խօսեցաւ որ երիտասարդը մինչեւ սկսաւ համարիլ թէ սրոյ հարուածն իջեցնելէն ալ յառաջ խելացնորութիւնը վրան ստուգիւ տիրած ըլլայ: Անոր համար անօրէն խաբեբային վրայ ներքին ցաւակցութիւն մը զգաց, եւ զինքը՝ հիմայ գառնուկի մը պէս զբոնացած ձիուն վրայ բեռնաւորեց, եւ հոն մօտ երողանակ մը տարաւ, որ հոն կամ հոգացուի ու բժշկուի, եւ կամ եթէ որ բժշկուիլն անհնար կ'ըլլայ քրիստոնէաբար մեռնելու օգնութեան հասնուի:

Շենրիկոս՝ աս գործողութիւնը լմընցնելէն ետքը գլուխը կախած, սքոյ մէջ ընկղմած, զգածմունքը թախմութեան եւ տատամնութեան աւար տուած՝ նոյն անակէն ետ կը ձիավարէր, մէջ մ'ալ կարծես թէ վերէն ազդեցութիւն մ'եղաւ. որով միտքն ինկաւ՝ որ մերձակայ անտառի ետեւի կողմը ժայռերու հովտի մը մէջ, վատանուն գինետուն մը կայ՝ որուն դրան վերի կողմը կախուած տախտակին վրայ «Բաբար», խորհրդակց բառը կը կարգացուէր: Երիտասարդը կը մտածէր թէ Ռատէպոուն իրեն ի սկզբան ճշմարտութիւնն ըսած ըլլայ, ետքը որպէս զի ես իրեն սուտերուն հաւատք ընծայեմ, ըսածին վրայ զղջալով, խելացնորութեան դիմակն երեսն անցուց: շենրիկոս բոլոր պատահածները սուր դիտողութեամբ մը քննելով ասանկ կը համարէր, եւ յոյսն՝ որ մարդկան բարեկամ մըն է, թէեւ ճամբան չհարթէր բայց քաղցը նեքթար մը կը մատուցանէ, մեր երիտասարդին սրտին մէջ նորէն արթննալով, մտաւրը զարկաւ ձիուն կուշտը եւ հովի արագութեամբ դէպ ի ան կողմերը թռաւ ուր որ ան «Բաբար», վատանուն գինետունը կը գտնուէր եւ աւազակաց եւ արբեցողաց յարկ մը կը մատուցանէր:

ԺԱ. Փրկող փողը:

()րուան դըրդիւնը հանգչելու վրայ էր եւ երեկոյեան հանդարտութիւնը՝ մարդկան գործունէութեան խոնջութիւնը՝ հանգստեան դիմելու բաղձանքով մեղմացնելու վրայ էր երբոր շենրիկոս երկայն ձիավարելէն ետքը թէ ինք եւ թէ երկվորը յոգնելով «Բաբար» գինետան առջին համետէն վար ցատկեց, եւ դռնէն ներս գետնադաստիկոնը մտաւ, ուր զինեալ մարդիկ, ըստ մեծի մասին գիտով, կը վստային:

Բնէն արթնցած տղայ մը, երազին մէջ օտարական եւ վայրենի մարդկան ընկերութեան մէջ գտնուելով սարսափմանէն սթափած ատեն՝ ինչ ուրախութիւն որ կը զգայ, նոյն ուրախութեամբ Ազնէս ազնուական թիկնապահին դռնէն ներս մտնելը տեսնելով կ'ուրախանար եւ կը ծիծաղէր:

Հենրիկոս յարգութեամբ ծռելով զինքը մեծա-
 ըրէն ետքը, զինքը յանդգնութեամբ եւ թշնամա-
 նաւից աչք վերէն վար չափողներուն, յանուն Կիզէ-
 լա կայսրուհւոյն իմացուց որ երկրորդ առտու արեւը
 ծագելէն յառաջ կայսեր դստեր հետ գէպ ի Ատիէն
 ետ պիտի դառնայ. որովհետեւ հրդեհը շնորհ էր,
 եւ «բաց ասկէ», կ'ըսէր, «Ֆալցի քաղաքէն աստի
 հեռանալը հարկաւոր բան մը չէր, որովհետեւ ան
 գոյժը, թէ աւազակները զիշխանուհին յափշտակել
 ուզէին ու հրդեհին պատճառաւ ելած արմկան մէջ,
 իրենց մտայն մէջ դրածնին գիւրաւ յառաջ տանել
 կարծածնին, անհիմն կը համարի»:

Լ'նվախ եւ քաջ Հենրիկոս՝ կարելի եղածին
 չափ Ռատէպոնին պատիւը պահելու համար աս իրեն
 հարկաւոր համարած սուտը խօսեցաւ, եւ ասով
 միանգամայն իրեն մարդիկներն եղանակաւ մը հա-
 մոզել ուղեց, որ իրենց գիտցածին չըսպատեն եւ ինք
 իր նպատակին գիւրաւ հասնի:

Կէրոյին աստի ուշանալն ու Հենրիկոսին յայ-
 տնի խռովութիւնն եւ անոր արեամբ բժաւորած
 զգեստներն, Կէրոյին մարդիկներն տատամսութեան
 մէջ խոթեցին, կայսրուհւոյն հրամանն ալ զերենք
 վախցուցած էր, որովհետեւ աղէկ գիտէին որ Գոն-
 րատ աս եղածներն իմանալու ըլլար ամենուն ալ կա-
 տարածը մահ էր. բայց ի վերայ այս ամենայնի ար-
 տաբուստ վախ չցուցողին եւ անոնց մէջէն յան-
 դրգնագոյն մ'ասանկ խօսեցաւ: «Մենք ըստ հրամանի
 Ռատէպոնն գբոյն լեռներն, դաշտերն ու անդունդ-
 ներն անցնելով, կարծես թէ արեգական հետ երկրին
 բոլորտիքը պարտիլ կ'ուզէինք, զիշխանուհին կը տա-
 նէինք, մէյ մ'ալ աւազակները վրայ հասան եւ զանի
 յափշտակեցին, մենք ամենայն ճգամբ ասոնց ետեւէն
 վազելով հասանք եւ առինք, բայց հրամաննիս ան է
 որ զանի միայն գբոյն ձեռքը յանձնենք»:

«Ի՞նչպէս եղաւ Ի՛շխանուհի», հարցուց Հենրի-
 կոս Ագնէսին դառնալով: Որուն վրայ ասի պատաս-
 խանեց թէ իր գիտցածն ալ ուրիշներէն է, թէ զինք
 յափշտակել կ'ուզէին եղեր, բայց ինք այսպիսի բան
 նշմարած կամ զգացած չէր. ինք ըստ Ռատէ-
 պոնին կամաց եւ անոր տուած երկու հոգևովը
 Մագդալենայ վանքը կը տարուէր, բայց բազմու-
 թեան մէջ աս երկուքը զինք կորսնցուցին, ասոր
 վրան ուրիշներն եկան եւ մի եւ նոյն պատճառաւ իբր
 թէ զինք հրդեհին վախէն աղատել ուզէն, անմիջա-
 պէս ձիու մը վրայ հեծուցին եւ առին փախան:
 Աս ամէն բան այնպիսի արագութեամբ եղաւ որ իրեն
 եւ ոչ մտածելու կամ եղածը քննելու ժամանակ
 մնաց. մէյ մ'ալ յանկարծ ետեւէն հալածելու եւ
 պատերազմի գրգռելու աղաղակներ լսուցան. իրեն
 ընկերացողներն որ մինչեւ հիմակ եւ ոչ բերաննին
 բացած էին այլ լուրթեամբ ճամբանին յառաջ կը տա-
 նէին, հիմայ ճամբէն խոտորեցան եւ թփերու ու ծա-
 ուերու մէջէն աներեւոյթ եղան, եւ ան մարդիկներն՝
 որոնց մէջն որ հիմայ կը գտնուէր, զինքը շրջապա-

տելով հոս բերած եւ ըսած էին թէ աւազակներն
 զքեզ յափշտակել կ'ուզէին:

Հենրիկոս իշխանուհւոյն տուած տեղեկութեան
 համար շնորհակալ ըլլալով, եւ իր զգածմունքը ժո-
 ղովելով, առջի ըսածը նորէն կրկնեց թէ կայսրուհւոյն
 հրամանն է որ առաւօտը ծագելու սկսածին պէս իշ-
 խանուհւոյն հետ Ֆալցի քաղաքը պիտի դառնայ:

«Ի՞նչ որ Կիզէլա կայսրուհին», պատասխանեց
 բազմութեան մէջէն ուրիշ մը «իրօք քեզի յանձնած
 է որ զիշխանուհին առնուս տանիս, պէտք է որ ձեռքդ
 նաեւ յանձնարարութեան թողոյժ մ'ալ տուած ըլլայ,
 որովհետեւ Կիզէլա կարծածէր աւելի խոհեմ է. եւ
 առանց ամենայն եղանակաւ մտածելու գործ չ'տեսներ»:

«Օ իս տղայ կը կարծէք, կամ տղու հետ կը
 վարուէք», գոչեց Հենրիկոս բարկութեամբ, եւ աս
 տաքութեան մէջ՝ ինչ որ յառաջ ծածկել կ'ուզէր
 հիմակ երեւան հասնեց:

Հիմակ ամէնքն ստուգել կը վախնային, եւ ընե-
 լիքնին մտածելու համար ամէնքն ալ կրակարանին
 քովն որուն վրայ կաթսայ մը կ'եռար հանդարտ նըս-
 տեցան: Նոյն միջոցին մէջ Հենրիկոս պանդոկապե-
 տուհւոյն յանձնեց որ իշխանուհւոյն համար աղէկ
 անկողին պատրաստէ: Եւ երբոր Ագնէս պատրաս-
 տուած խոցը մտաւ, Հենրիկոս իբր պահապան, սուրը
 քաշեց եւ խցին դրան սեւաքին վրայ կը սպասէր,
 այնպէս որ ներս մտնելու յանդանող մը միայն իր
 դիակին վրայ կոխելով կարող պիտի ըլլար:

Ի՛նչասէր մարդիկը կը տեսնէին որ աս եղանա-
 կաւ դրամով զիշխանուհին փոփոխելու յոյս մը չկար,
 որովհետեւ իսկզբան երիտասարդին ներս մտնելովն
 ունեցած այլայլութեան մէջ իմացուցած էին թէ իշ-
 խանուհին հոն իր ապահով տեղն հասած է. զանի
 առնուլ եւ ալ աւելի յառաջ երթալ եւ ան քաջա-
 սիրտ երիտասարդն հոն թողուլ՝ ընելու բաներնին
 չէր, անոր համար որոշեցին որ իրենց գործքին ար-
 գելք եղողն սպաննեն, եւ կը սպասէին որ վար իջնայ
 եւ վրան յարձակին. աս գործողութիւնը վերն ընել
 չէին ուզեր, որովհետեւ կը վախնային որ իշխանուհին
 աղմկէն կ'արթըննայ եւ իրենք ալ կը մատնուին:

Իայց քաջասիրտ եւ խոհեմ Հենրիկոս իր տե-
 ղէն չէր շարժեր: Ատուած զիս հոս բերաւ, կը մտա-
 ծէր, պէտք է որ իմ հաւատարիմ պահպանութիւնս
 ընեմ:

Իայց թէ որ, կը մտածէր Հենրիկոս, Ռատէ-
 պոնին չերեւնալն անոր մտածմանց անյաշող գացած
 ըլլալու եղբակացութիւնն յառաջ բերելով, աննք
 բռնութեամբ զիշխանուհին դուրս հանն եւ դրամաց
 մեծ գուժարի դիմացը տալ ուզելու ըլլան, որով
 միայն ազատութիւնը կարելի ըլլայ, Ի՛նչպէս եւ ո՞վ
 կրնայ հատուցանել: Հենրիկոս ասանկ կը մտածէր եւ
 յայտնի կը տեսնէր որ ան բազմութիւնը զինքն աս
 կեցած տեղէն հեռացնել կ'ուզէն: Անոր համար մեծ
 զգուշութեամբ, ոտից մատանցը վրայ քալելով կա-
 մացուկ մը վար իջաւ, եւ մութ տեղը կենալով պա-

տի ճեղքի մը մեջէն գինետան սրահը կը նայէր, որուն դուռը՝ սրահին մէջ տիրող խեղդիչ տաքութեան համար քիչ մը բաց թող տուած էին: Ռատեպոնցիք նստած էին, եւ Հենրիկոս որովհետեւ Կիզըլային կամայն համաձայն օտար լեզուներու մէջ կրթուած էր նաեւ իտալերէնն ալ կը հասկընար, ասով ճշդիւ իմացաւ թէ ինչ որ ինք կը կասկածէր ստոյգ է եղեր, այսինքն թէ անոնք գիշեր ատեն զինքն սպաննել կ'ուզեն եղեր:

«Միայն կը վախնամ որ», կ'ըսէր մէկը «պատանին ետեւէն օգնութեան նեցուկ մ'ունենայ որով զինքը չենք կրնար յաղթահարել, ապա թէ ոչ խենթ եղած կ'ըլլար ինք առանձին մեղն դէմ ելլելու»: Ոմանք աս խօսքին հաւանականութեանը միտում կը ցուցնէին, իսկ ուրիշներն ալ կը համարէին թէ երկտասարդութիւնն ու տաքարիւնութիւնը բաւական խոհեմ չ'ըլլար, անոր համար մենք փուռ կասկածներով արիւններնուս մէջ երկիւղ խաղցրնելով, մտքերնիս չնախապաշարենք: Անոր կունակի կողմանէ նեցուկ մ'ունենալու նշան մը դեռ տեսած չենք, անոր համար կէս գիշերուան մտ երբ ամէնքը քուն մտած կ'ըլլան զանի կը բռնենք բերանը լաթով մը կը խցենք եւ դուրս տեղ մը տանելով բանը կը լմնցնենք եւ մէջ տեղէն կը բառնանք: Ոմանք մտածելով թիկունքին կը ցնցէին, բայց մեծագոյն մասն երկայն մտածելէն ետքն աս արիւնային յատակագծին հաւանութիւննին տուին:

Ուստի օգնութիւն կրնայ ըլլալ. ինչպէս կըրնամ ազատիլ, ինք իրեն կը հարցնէր Հենրիկոս եւ կը մտածէր, բայց իր անշարժութեանը մէջ կը յարատեւէր եւ պատին ետեւը կը մնար: Մէյ մ'ալ հեռուէն ժայտերու հովտէն յանկարծ, որոտման ձայն մը լուեցաւ, եւ անտառին վրայէն խիստ մըրիկ մ'ելաւ: Կինետան սրահին մէջ ժողուած բազմութիւնը, թէ եւ իրենց արիւնային յատակագիծը շինած ատեննին՝ վախերնին արտաքուստ չէին ցուցնէր, բայց հիմայ չար խղճմտանաց երկիւղն արտաքուստ ալ երեւալու սկսաւ: Քանի անգամ որ փայլատական կապոյտ սպիտակ լոյսը գինետան պատուհանէն ներս կը զարնէր, գինովները երեսնին խաչ մը կը հանէին, իսկ զարհուրելի որոտում մը թնդացած ատեն այնպէս կը կծկէին որ կարծես թէ երկնային հուր մը գլուխնին կը զարնէր:

Պիտոր շարունակութիւն:

ԾԱՂԱԲ ՄԵՍԿՈՐՔԻՆ

Բ. ԱՐՄԱՏ ԾԱՂԻԿՆԵՐ

Քսոսմադիկ. (Phlox.)

Բայածաղիկը իր ոլոքածածեւ եւ հինգտերեւ բաժակով, եղեգնածեւ ծաղիկի պակով, եւ սնհաւառար երկայնութեամբ փոշոյ անոթներով կը զմտազանի: Ատոր գրեթէ ամէն տեսակներն ալ Հիւսիսային Ամերիկայէն եկած են եւ ըստ մեծի մասին շատ գեղեցիկ են, եւ ձմե-

ռը բայ օդի տակ ալ կը մնան, մշակութիւնն ալ դիւրին է, որովհետեւ ամէն տեսակ հողի մէջ կը բուսին, եւ արմատին ածելովը կը բաժնուին եւ կը բազմացուն: Բայց զվաւորաբար քիչ մը խոնաւ եւ պարարտ հողի մէջ աւելի աղէկ յառաջ կու գան, եւ ամէն 2—3 տարին մէյ մը պէտք է փոխարեւել, ասոնցմէ միայն քանի մը հատին վրայ՝ ձմեռը թեթեւ եղանակաւ մը ծածկելու է: Իբր ընձանակի ծաղիկ կրնան սառամանիքէն ազատ ամէն խցի մէջ ալ պահուիլ:

Արածայր Բ. (P. acuminata). Ծաղիկաւ ժամանակը Յունիս, Յուլիս: Տունկը 4—5 սանաչափ բարձրութիւն ունի. ձողունները անկիւնաւոր են, տերեւները սրածայր, իսկ վերի տերեւները, կամ ծաղիկն տակիններն՝ աւելի սրածեւ են. ծաղիկները կաօկարմիր՝ սկաւառակի ձեւով իրարու քով շարուած խաղողի ողկուղե կը նմանին: Պարտէզներու առ հասարակ մեծ զարդ մըն է, եւ արմատները բաժնելով կը բազմանայ. ձմեռը պէտք է ծածկել:

Աարոյնեան Բ. (P. Carolina). Աւգոստոսէն մինչեւ աշուն: 2—3 սանաչափ բարձրութիւն, եւ քիչ մը մտոյտ յողուններ, փայլուն եւ նիզակածեւ տերեւներ, եւ մանուշակագոյն կարմիր, կամ շաշմագոյն՝ սկաւառակի ձեւով ծաղիկ փնջեր ունի: Չմեռը պէտք է ծածկուիլ, եւ վերինին պէս բազմացուիլ:

Ալբրի Բ. (P. Glaberrima). ձմեռը բայ տեղ դիմացող. Յունիսէն — Աւգոստոս ծաղիկը. 1—2 սանաչափ բարձր է, իսկ ծաղիկը վերիններուն պէս:

Արատուր Բ. (P. maculata) ձմեռը բայ տեղ դիմացող. Աւգոստոսէն — Սեպտեմբեր ծաղիկը: 3 սանաչափ բարձր խորաւորքառ ու ծիրանեգոյն բիծերով յողուններ եւ մանուշակի զարնող կարմրագոյն ծաղիկ փնջեր ունի:

Բրգածեւ Բ. (P. pyramidalis) բայ տեղ դիմացող: Տունկը սնմայ է: Յողունները կանգուն, կլոր եւ կարմրագոյն պղտիկ պզտիկ բծերով. ծաղիկը վերիններուն պէս, բայց աւելի աղւոր: Խիստ ձմեռուան ատենը ծածկելու է:

Անուշահոտ Բ. (P. suaveolens) 2—3 սանաչափ բարձր սնկով, եւ վերիններուն նման բայց ճերմակ եւ սնուշահոտ ծաղիկով:

Անհասկածեւ տերեւով Բ. (P. undulata) 2—3 ոտք բարձրութիւն ունի, եւ վերիններուն ձեւովը բայց տժգոյն մանուշակագոյն ծաղիկով կը ծաղիկ: — Աս ծաղիկն տեսակները խիստ շատ են եւ գրեթէ ամէն ալ գեղեցիկ. բայց ամէն մէկուն վրայ խօսիլը, մեր անձուկ թերթերուն համար խիստ երկայն ըլլալով աստիճան գոհ կ'ըլլանք եւ ասով արմատ ծաղիկներուն վերջ կու տանք:

ԱՍՏԵՂԱԳԻՏԱԿԱՆ

Գիսաւորաց վրայ համաժողով տեսութիւն մը:

(Ա. երկ. տես թիւ 5. 6.)

Առջի դիտաւորաց վրայ քանի մը հետաքրքրական բաներ ալ պատմենք:

1618ին երեւցած դիտաւորին պոչն անանկ երկայն էր, որ գլուխն երկնից մէջտեղն եղած ատեն պոչին մէկ մտոր դեռ հորիզոնէն վար էր: Ծանօթ է որ աս դիտաւորը 30ամեայ պատերազմի նախադուշալը կը համարէին:

Նոյնպէս 1680ին երեւոյածն ալ մեծ վախ տարածեց. Աս գիտաւորն՝ որ Նոյեմբերի 4ին Գոպուրկի մէջ Քիրքն անուամբ մէկը գտաւ, ածող շարժմամբ մը դէպ ի արեգակը կը յառաջանար, եւ Նոյեմբերին վերջերը ամէն օր 5 աստիճան կ'ընէր, եւ Գեկտեմբերի սկիզբը՝ անոր հետ մի եւ նոյն լայնութեան մէջ էր: Գեկտ. 22ին արեգական մէկալ կողմն անցաւ, եւ նոյն ատեն պոչը 70 աստիճանի երկայնութիւն եւ մեծագոյն լայնութիւն մ'ունէր, արեգական մանեւրու ատեն դըւսն ալ հորիզոնէն վար իջած ատեն, պոչը բոլոր գիշեր տեսանելի կ'ըլլար:

1796ին տեսնուածը 40 աստիճան երկայն պոչ մ'ունէր:

Ասկէ ետքը 1807ին, 1811ին եւ 1835ին երեւոյած գիտաւորաց, գուցէ մեր յարգոյ ընթերցողաց շատն ալ անատեն է, եւ ի մասնաւորի 1811ին երեւոյածն երեւելի է: Բայց անցեալ տարուան Սեպտեմբերի մէջ երեւոյածը, ամէնէն յառաջ՝ 1858ին Յունիսի 2ին Ֆիորէնցայի Տոնադի աստեղագէտը գտաւ եւ անոր անուամբը Տոնագեան կոչուեցաւ: Ի սկզբան սչ սք կը հաւատար որ Տոնագեան գիտաւորն այսպիսի մեծութեան մը պիտի հասնի, ինչպէս որ Հոկտեմբերի մէջ տեսնուց: Այնպէս կը կարծուէր որ աս ալ ան տեսակ փոքր աստեղաց վերաբերի, որոնցմէ՝ ամէն 10—15 օրուան մէջ մէկ հաս կը գտնուի: Տոնագիին աս գիտաւորը տեսնուէն քանի մը շաբաթ յառաջ Ամերիկա գիտաւոր մը տեսնուած էր, բայց ինք կը հաստատէր եւ կը ցուցնէր թէ իր գտածն՝ Ամերիկա տեսնուածին հետ նոյն չէ: Աս աստեղ աղօտ լուսն եւ գանգաղ շարժմանն կը հետեւցնէին թէ երկրէն արտաքոյ կարգի հեռու ըլլայ: Բայց երթալով մտտեցաւ ու աճեցաւ, այնպէս որ նոսն եւ առաջ Ազոտտոսին վերջը իրեն ապագայ բռնելու ճամբան կրցան հաշուել: Սեպտեմբերին վերջը իր պոչը 2½ աստիճանի երկայնութիւն մ'ունէր եւ իր կուարը պզտիկ եւ սուր եզրներով սիւսաւաակի մը պէս կ'երեւար: Սեպտեմբերին 15—17 կուան այնպիսի պայծառութեան ու մեծութեան հասած էր որ Արուսեկին շատ կը նմանէր: Պոչին հակառակ կողմը, կուսէն թեթեւ լուսոյ փունչ մ'ելլելու պէս կ'երեւար, որուն ամենամեծ երկայնութիւնը, կուսին առանցքէն աւելի մեծ չէր: Գարձեալ աս փնջին երկու կողմը կիսալուսնի ձեւով դուրս ցրցուած մ'ալ կ'երեւար, որ պոչին ամէն մէկ մասնն աւելի լուսաւոր էր:

Սեպտեմբերի 17էն ետքը, գիտակով՝ գլխուն եւ կուսին վրայ մեծ փոփոխութիւններ կ'երեւային: Կաւել գիտաւորին գլխուն արտաքին եզրքն ինչպէս նաեւ պոչին ձախ կողմը ճառագայթարձակ պայծառութիւն մը կը ստանար: Եւ որովհետեւ աս երկնային մարմինը երթալով երկրին ու արեգական կը մտնեար, աս երկու պատճառաց համար պէտք էր որ թէ պայծառանար եւ թէ աճէր:

Հրապարակեալ թէ եւ անձիշտ հաշուին համեմատ, գիտաւորը նոյն ամսոյն 22ին երկրէն 12 միլիոն միլան, իսկ արեգակէն 12¾ միլիոն միլոն հեռու էր, ուրեմն մեզմէ այնչափ հեռու էր որչափ արեգակէն: Աս յիշեալ գիշերը՝ աստեղ պոչը 7 կամ 8 աստիճան կրնար համարուիլ, որով իր մեծութիւնն առ նուազն 2 միլիոն միլոն պիտի ըլլայ:

Հետեւեալ օրերու մէջ աստղը Մեծ արջ աստեղատան մէջէն ճամբան յառաջ տարաւ: 28ին Պարսլոսի սիրտ, անուամբ ծանօթ աստեղ տակն հասաւ, ետքը ա-

րեւմտեան կողմը գտնուած առաջին աստիճանի Արկաուրոսի աստեղ կողմը քայլեց, որուն ճճտերն էր Հոկտ. 5ին: Գիտաւորին աս գիշերը աստեղիւ ամէն գիտողաց միայն անջնջելի պիտի մնայ, որովհետեւ աս գրից մէջ կարծես թէ երկու լուսաւորներն իրարու լուսոյն պայծառութեան հետ մրցելու մէջ էին: Ֆիորէնցային ծանօթ եղած գոթայի կարմիր տան մէջ, գիտաւորին աս գիշերը՝ գիտակով ուրիշներուն ալ կը ցուցնէին, եւ ասկէ եկած մուտքը յօգուտ աղքատ ընտանեաց կը գործածէին: Իսկ Անթովեպոլիայի մէջ անգղեացի մի զանազան գիտակներով, մայր եկեղեցւոյն գրքէթին վրայ ելաւ եւ հոն հանգարտ գիտելու համար ժամը 5էն մինչեւ 8ը նստեցաւ:

Ի սկզբան՝ երկրին միայն հեւտապին կիսին մէջ տեսանելի էր, ետքը բոլոր Եւրոպա եւ Աֆրիկէին եւ Ամերիկային մեծագոյն մասին մէջ: Բայց Հոկտ. 11էն ետքը երբոր երկնից հասարակածը մտաւ, երկրին բոլոր բնակչացը՝ մէկ բեւեռէն մինչեւ մէկալը տեսանելի եղաւ: Մի եւ նոյն ատեն սիսաւ նուազիլ եւ Հոկտ. 16ին պզտիկնալ, ինչպէս որ Սեպտեմբերի կէսին եղած էր: Աստեղագիտաց կարծեացը համեմատ ասի անկէ յառաջ եկաւ, վասն զի գիտաւորը մեզմէ հեռացած էր. մենք ասոր դէմ դնել չենք ուզեր. բայց թէ որ Միւնստերի Հայդ ուսուցիչը կը կարծէր թէ գիտաւորը հարաւային գիտամտոյնէրու մէջ մինչեւ Փետրուար կրնար տեսանելի ըլլալ, աստեղիւ ան մոռցած էր ըսելու թէ նոյն աստղն ասչափ ատեն ալ ապրելու ըլլար, նոյն ատենը՝ արեգակէն պայծառ օրերու մէջ՝ երկնից վրայ գտնուելովն ալ գիտողութեանն պիտի պրծէր:

Ամէնէն մեծ պայծառութեան հասած օրը Հոկտ. 4էն մինչեւ 6 էր: Արեւադարձից՝ շագիկն ազատ երկնից վրայ պոչն այնչափ երկայն ատեն տեսանելի կ'ըլլար որ արեւմուտքէն բոլորովն մանեւրէն քիչ մը ետքը, արեւելքէն նորէն կը ծագէր. եւ մի եւ նոյն ատեն շատերուն ասուած ծանօթութեան նայելով, երկնից վրայ ուրիշ երկու գիտաւորներ ալ կային, որոնց պոչին երկայնութիւնը Տոնագեան գիտաւորին պոչին 1/3ին չափ էին: Հայդ՝ աս գիտաւորին պոչին երկայնութիւնը մեր կողմերը Հոկտ. 6ին 36 աստիճան գտաւ: Բայց զանազան ատեն զանազան երկայնութիւն առաւ, ամսոյն 8ին՝ 32 էր, 9ին՝ 30, 10ին՝ 29, 11ին՝ 28 աստիճան. 12ին նորէն աճեցաւ եւ 35 եղաւ, որուն մեկնութիւն մը չկրցաւ արուիլ:

Ասոր շքանին ժամանակը Լնտոնի աստեղագէտը քանի մը հարիւր տարի կը համարէին, Պերլինինները 1050 տարի, Վիեննայի Պր. Լէօվի 2500 տարի:


Մի եւ նոյն ատեն՝ երկնից վրան աս մեծ գիտաւորէն զատ ուրիշ մ'ալ երեւցաւ, որ պզտիկ ըլլալուն համար միայն գիտակով տեսանելի էր: Ասոր ձեւը բոլորակ էր, եւ Հոկտ. 18ին Պեգասոսին մէջն էր:

Ա Ձ Ք Ա Յ Ի Ն

Միքայէլ Գրիգոր Սիմոնովիչ Լէմպերկի Հայոց նորընտիր Աբբեպիսկոպոսը Փետրուարի վերջերը Վիեննա գալով նոյն ամսոյն 28ին Փրանկիսկոս Յովսէփ Աւարիայի մեծափառ կայսրմէ առանձին ունիւնդութեան ընդունուեցաւ, եւ ըստ աւստրիական օրինաց հանդիսիւ եւ առանձին արարողութեամբ մեծափառ կայսեր հաւատարմու-

Թեան երգում ըրաւ: Ա երջելեալ եկեղեցւոյ իշխանը կա-
րեւոր գործոց համար մէկ քանի օր մայրաքաղաքս ան-
յընելէն ետքն իր ակթուր Աբմելիկ Կալիօյի մայրաքա-
ղաքը դարձաւ:

Հունգարիայի Հայազգի կալուածատէրերէն Պետ-
տրայի մեծատուն եւ մեծանուն Վոխոյ քարաշինի աղ-
նուականն իր հայրենասիրական արդեանցը համար Աւս-
տրիայի մեծամասն կայսրմէ Կոմսութեան աստիճանի բար-
ձրացաւ: Ասոր վրայ Աբմելիկ լրագրէր Փետրուարի 18ին
պաշտօնական մասին մէջ այսպէս կը գրէ. «Մեծամաս-
նաւարքեւական կայսրն իր ձեռնագրով ասորագրած հրո-
վարտակով Պետրայի կալուածատէր Վոխոյ քարաշի-
նեան ազնուականը, ճանչնալով անոր արտաքոյ կարգի
արդիւնատը եւ հայրենասիրական գործքերը՝ աւստրիա-
կան կայսրութեան կոմսութեան աստիճանի բարձրացը-
նելու հաճեցաւ: քարաշինեան բարձրապատիւ կոմսին
ընդունած այս նոր պատիւն՝ անշուշտ մեր Հայ ազգին նոր
ուրախութեան առիթ մըն է, մանաւանդ որ այս բարձ-
րաստիճան պատիւը բոլոր Աւստրիայի Հայազգեաց մէջէն
միայն ինքը կը կրէ: քարաշինեան կոմսին կուրծքը քա-
հանապատեական քրիստոսի կարգին ասպետական խա-
չովն ալ զարդարուած է:



ԻՌԱՆԳԵՎՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵՆՑ ԵՒ ԵՐՈՒՅՍԻՑ

Գծադրութեան արուեստ (dessin):

Աս արուեստը կը սորվեցընէ, երեսի մը վրայ, զոր օրինակ
թղթոյ վրայ, մարմնոյ մը՝ ինչպէս տան, ծառի կամ անձի մը
կերպարանքը գծագրել:

Կրկին տեսակ գծագրել կայ: Մէկուն մէջ ուզուած մար-
մնները չափելու որոշեալ գործիքներ կը գործածուին, որպէս
զն երկրաչափութեան կանոնաց համաձայն ծրագիր մը կարող
ըլլայ հատուի: Իսկ մէկային մէջ կը գործածուին միայն մատիտ,
գրիչ եւ այլն, աչաց չափակցութեան համաձայն՝ մարմնոյ մը
կերպարանքը հաներ: համար:

Առջի կերպ գծագրելը գլխաւորաբար ճարտարապետու-
թեան մէջ գործածական է, շէնքերու ծրագիրներ հանելու հա-
մար. բայց նոյնը՝ նաեւ ուրիշ ամէն տեսակ ճարտարութեանց
ու արուեստներու մէջ ալ կը գործածուի, գործավարաց իրի
մը չափը կամ ծրագիրը տալու համար, որպէս զն անոնց համա-
ձայն շինեն:

Երկրորդ տեսակը, այս ինքն աղատ գծագրելն ան առեն
կը գործածուի, երբոր մտթեմատիկական ճշգրութիւն չի պահան-
ջուիր, մանաւանդ երբ որ վայրանկար, կենդանի կամ մարդ կը
գծագրուի, որովհետեւ նոյն իսկ թէ անօգուտ ու թէ դժուար
ալ է աս աւարկաները երկրաչափական ճշգրութեամբ գծագրելը:

Աս վերջի տեսակ գծագրութիւնը մեզի նաեւ մեծ զուար-
քիչ ժամանակուան մէջ հաւանած տեղերնու ծրագիրն առնե-
լու, կամ տեղը մը եւ կամ վայրանկար կամ դրաշխանկար մը
եւ այլն գծագրելու: Նաեւ կրնանք աս արուեստի միջնորդու-
թեամբ սիրած անձերնու պատկերն առնել, անոնց հեռաւո-
րութեան ատեն իրենց տեսութիւնը վայելելու համար:

Աս գծագրութեան երկու տեսակն ալ իրարու կ'օգնեն:
Առջի կերպ գծագրութիւնը կը գործածենք տեղւոյ մը հեռա-
նկար ճիշդ երևցընելու համար ու շուք տարու մէջ. երկրորդ
կերպը շատ անգամ՝ երկրաչափական յատակագիծներու մէջ կը
գործածուի, երբ որ կ'ուզուի ծառ մը կամ ուրիշ նման աւար-
կաներ յատակագիծին վրայ առնուիլ: Շատ աղէկ է անոր հա-
մար երկու տեսակն ալ գիտնալ: Հասարակօրէն գծագրութիւն
կ'ըսուի նէ, ազատ գծագրելուն երկրորդ տեսակը կ'իմացուի:

Գծագրութիւն սորվելու համար լաւագոյն է նախ եւ
յառաջ երկրաչափական գծագրութիւնը սորվիլ. երկրաչափա-
կան գործեաց տուփն ու ասորուղ (պլոնկցուած մշննաչափ)
գործածելով. վերջէն սկսել վարպետէն առած օրինակներն ընդ-
օրինակել, դիւրիններէն դէպ ի դժուարինները յառաջ երթա-
լով: Երբ որ երկայնժամանակեայ կրթութեամբ ալ հաստատուն
վարժութիւն կ'ունեցուի, ան առեն գաճէ շինուած արձաններու
կամ պատկերներու օրինակներ ու վերջէն մարդիկներ գծագրե-
լու կը սկսուի:

Թէպէտեւ կրնայ դիւրին բաները՝ մանաւանդ երկրանկար-
ներն ու ասոնց նմաններն առանց վարպետի սորվուիլ, բայց յա-
ռաջադիմութիւն ընելու համար, մանաւանդ դէպք գծագրելու
համար հարկաւոր է վարպետ մ'ունենալ, որն որ մեր բնած պա-
կասութիւնները կը ցուցընէ ու մարդկային մարմնոյն ճիշդ չա-
փակցութեանց գիտութիւնը մեզ կը սորվեցընէ:

Ճիշդ չափակցութիւն բախով կ'իմացուի մարդու մար-
մնոյն առանձին մասերուն բաժանումն ու տարածութիւնը,
ինչպէս որ նկարիչներէն ու պատկերահաններէն ընդհանրապէս
ընդունուած են: Ոմանք մարդու մարմնին ութը՝ իսկ ոմանք
ալ տասն կամ տասուերկու մասերու կը բաժնեն:

Մարդու դէմքը չորս մաս կը բաժնուի: Առջի մասը կը
սկսի զլիսուն գագաթէն մինչեւ մազերուն արմատը կամ մինչեւ
ճակատ. երկրորդն՝ ակէց մինչեւ թիւն սկիզբը. երրորդն՝ ամ-
բողջ թիւթը, իսկ չորրորդը՝ մնացած մասէն մինչեւ ծնօտին վա-
րի մասը:

Մարդու գլուխ մը գծագրելու համար նախ եւ յառաջ
ձուածեւ գիծ մը կը բաշուի, որուն վրայ վերջէն գլուխը կը
գծագրուի:

Ասի գլուխ հանելու համար, իբրեւ չափ կ'առնուի վե-
րջելեալ գլխուն չորս մասին կէտը, եւ այս չափը համեմատա-
չափ (module) կ'անուանուի:

Աչքը համեմատաչափ մը երկայնութիւն ունի. բիբը (ա-
չաց գնդակը) համեմատաչափի մը երրորդական մասը. արուես-
տները վեցերորդական համեմատաչափ. իսկ ընթուինները կէս
համեմատաչափ վերին արտեւանանց ծայրէն հեռաւորութիւն
ունին:

Երկու աչաց մէջ, մէկ աչքի երկայնութեամբ միջոց մը
կայ: Կողմնակի գծագրուած աչք մը՝ բարձրութեան կողմանէ
շիտակ գծագրուած աչաց հետ նոյն համեմատութիւնը կամ
չափակցութիւնն ունի. բայց երկայնութիւնը միշտ կէս համե-
մատաչափ է:

Բիթը շիտակ կամ կողմնակի միշտ երկու համեմատաչափ
բարձրութիւն ու մէկ համեմատաչափ լայնութիւն ունի: Բթա-
փողերը (narine, առնիք) ամէն մէկը կէս համեմատաչափ
բարձրութիւն ու մէկ երրորդական համեմատաչափ լայնութիւն
պիտ'որ ունենան:

Բերանը շիտակ գիբքի մէջ մէկ ու կէս համեմատաչափ
երկայն ու կէս համեմատաչափ բարձրութիւն ունի. կէս համե-
մատաչափ թիւթն վար է: Կողմնական դիբքի մէջ բերանը շի-
տակ գրից երկայնութեան կէսին չափ է:

Ականջները թիւթն պէս մի եւ նոյն բաժանումն ու եր-
կայնութիւնն ունին: Ըստ երկայնութեան երեք մաս կը բաժ-
նուի. միջին մասին մէջ կ'իյնայ ականջաց խոռոչը: Կողմնա-
կան գրից մէջ՝ ականջին տեղը գիծերով կ'որոշուի ու զլիսոյն
ըստ ամենայնի միջին վայրը կը բռնէ:

Մարդու ամբողջ մարմնը ութ երեսաց երկայնութեան
կը բաժնուի: Աս բաժանումն ամէն սկսողը դիւրաւ կ'ըմբռնէ:
Առջի երեսաց կամ գլխու երկայնութիւնը գագաթէն մինչեւ
կզակ է. երկրորդը՝ կզակէն մինչեւ կուրծք. երրորդը՝ մինչեւ
պորտ, չորրորդը՝ աղքերաց կապուած տեղը. հինգերորդը՝ մինչեւ
աղքերաց կէտը. վեցերորդը՝ մինչեւ ծունկ. եօթներորդը՝ սրու-
նից մինչեւ կէտը. ութերորդը՝ մինչեւ ներքան: Տարածուած
բազկաց երկայնութիւնը, մարմնոյն երկայնութեան հաւասար է:
Ոտուններն ու ձեռունները մէկ երեսաց երկայնութիւն
ունին: Աս չափն ալ դարձեալ չորս մասերու կը բաժնուի:

Ձեռաց առաջին մասը կը սկսի յօդուածքէն մինչեւ արի,
երկրորդը՝ մինչեւ ցուցամատին արմատը. երրորդը՝ միջամատին
մինչեւ առաջին յօդուածք. չորրորդը՝ մինչեւ անոր ծայրը:

Ոտից առաջի մասը կը սկսի ներբանէն մինչեւ ոտքին ոսկրը . երկրորդը՝ մինչեւ ոտից կէտը . երրորդը՝ մատուցներուն արմատը . չորրորդը՝ մինչեւ ցուցամատին ծայրը :

Գծագրութեան արուեստը գիտաւորաբար նկարչութեան ու քանդակագործութեան մէջ կը գործածուի :

ՍԱՆՐԱՆՈՒՐԷ ԵՒ ԶՈՒՍՐՃԱԼԻՔ

Փոքր սխալմունք մը :

Չանօթ է ամենուն որ Կաննալ Գաղղիացին գիւտ մը գտած է քիչ ծախքով մեռելները զմռսելու, եւ ապականու- թենէ պահելու համար : Կաննալ իր գաղտնիքը զանազան ան- ձանց ծախեց : Լոնտոնի մէջ բժիշկ մը աս գաղտնիքը գնած էր, եւ ամենայն փութով ասոր ետեւէն կ'իյնար, եւ ամէն հիւան- դաց իր թուղթը կը խաւրէր : Էւ որպէս զի բնաւ առիթ չկոր- սնցնէ եւ ո՛ր մեծատուն հիւանդ մը գտնուիլը ճշդիւ գիտ- նայ, մասնաւոր մարդիկներ ունէր որոնք իրեն լուրեր կը բե- ըէին : Այս պատգամաւորներէն մէկը բժիշկին անգամ մ'իմա- ցուց թէ Լորտ Ա. որ Օքսֆորտ մեծ ու շքեղ պալատ մ'ունի, հիւանդ է . եւ հաւանականաբար աս գիշեր պիտի մեռնի : Բժիշկին անմիջապէս թուղթը խաւրեց, եւ կը սպասէր . վրայէն ութ՝ օր անցաւ . բայց իր մեծ զարմացմամբ տեսաւ որ ո՛չ որ կ'երեւայ :

«Լորտն արդեօք չմեռա՞ւ . պէտք է որ անձամբ քննեմ եւ անդեկանամ», բերով, սեւ թիկնոցը հագաւ ու ճամբայ ելաւ :

«Վերջապէս մեռա՞ւ», կը հարցնէր դռնապանուհւոյն :

«Ո՛հ . մեռաւ, մեռաւ», պատասխանեց գթասիրտ կնիկը . «խեղճ մարդն աս առտու մեռաւ» :

«Շատ երկայն տեւեր է», կ'ըսէր բժիշկը . ետքը կնոջ դառնալով կը հարցնէր «դիս անոր խուցը կրնամ տանիլ» :

Գունապանուհին լալով հնազանդեցաւ, եւ բժիշկին ան- պիտան խոջ մը տարաւ . ուր մարմինը անկողնոյ մը վրայ հանգ- չած էր, որ բնաւ շքեղութիւն մը չունէր :

«Մարդիկներն ասանկ են», կ'ըսէր բժիշկին ինք իրեն : «Լորտն իր ժառանգներուն ամէն մեկուն 10 հազար փ . սղեռ- լին տարեկան մուտք ձգեց, եւ մեռածին պէս մարմինն այսպէս օղորմելի խցի մը մէջ նետեր են : Ազիկ ըրեր եմ որ եկեր եմ, ապա թէ ոչ ստուգիւ չէին կանչեր» :

Բժիշկին աս փիլիսոփայական խորհրդածութիւններն ընե- լով գործքի ձեռք զարկաւ եւ զմռսեց : Կտրք տուն վազեց եւ քանի մը լրագրոց մէջ հետեւեալն հրատարակեց :

«Աշուական Ա. Լորտը իր տան մէջ մեռաւ, եւ մեղի կը գրեն թէ իր անմխիթար ընտանիքը հաշակաւոր Ա. բժիշկը կանչեր, եւ զղին Կաննալին գիւտին համաձայն զմռսել տուեր են» :

Բժիշկը Լորտին տունը հաշիւն ալ խաւրեց եւ հետեւեալ օրն աս պատասխանն ընդունեցաւ :

«Տէր իմ, հիմակ չ'զիտցուիր թէ ո՞վ կը մեռնի եւ ո՞վ կ'ապրի : Ես աս բանին կենդանի ցոյց մըն եմ, թէ որ ինծի թող տուեալ է զիս աս եղանակաւ բացատրելու . որովհետեւ իմ մէջն պատահածն զգալովս ալ պէտք է որ գոյութեանս վրայ տարակուսիմ : Քանի մը օր յառաջ բժիշկս զիս կ'ապահովը- նէր՝ որ ես իմ ծանր հիւանդութենէս բոլորովն առողջացած ըլլամ . ես իր խօսքերուն հաւատցի . այսօր լրագրի մէջ կը կար- դամ թէ մեռած եւ զմռսուած ըլլամ : Աս դժբախտ լուրը կը հաստատուի նաեւ ձեր ինծի խաւրած հաշուովն ալ, որով իզմէ իմ մարմին զմռսելու համար 100 սղեռլին կը պահանջէր : Ասի մեծ գումար մըն է, բայց որովհետեւ բանը եղեր ընկնցեր է, շնորհք ընէիք եւ հոս գայիք, որ իմ զմռսուելուս վրայ բերնէ բերան խօսիմք : Ընդունեցէք իմ խորին եւ այն

Լորտ Ա. :

Անգղիացի Կաննալը՝ ինչպէս բնական է, աս նամակով խռովելով, ելաւ հանգուցելոյն գնաց, եւ հոս իր մեծ ցաւովն համոզեցաւ որ իր եռանդեանը մէջ դռնապանը զմռսեր է, որ իր տիրոջը հիւանդութեան ատեն, յանկարծական կաթուած է մեռեր էր :

Երգեցող մուկ մը :

1843ին Լոնտոն երգեցող մուկ մը տեսնելու շարժման մէջ էր : Գերձակի մը կնիկն որ տան մը երկրորդ դասիկներ կը բնա- կէր, բոլոր գիշեր թռչնոյ մը երգելը կը լսէր : Կարծելով որ իր դեղձանիկ թռչունն է, հետեւեալ գիշեր վանդակը պատու- հանէն դուրս կանցցի : Բայց երգը բոլոր գիշերներէն շարունակուե- ցաւ, եւ ձայնը առատաղին կողմանէ կու գար : Կնիկն որոգայթ մը լարեց՝ եւ քանի մը ժամէն երաժիշտը բռնուեցաւ եւ մուկ մըն էր, որ այնպէս աղուոր կ'երգէր՝ որ թռչնոյն երգածէն տարբերութիւն չունէր : Աս իր որոգայթին մէջն ալ երբեմն կ'երգէր, երբեմն կը լսէր, եւ երգած ատեն սրչափ որ արտա- քուտա աղմուկ ըլլար՝ իր գիտցածը յառաջ կը տանէր : Ասոր տէրն՝ ընելու հարկաւորութիւն չկայ՝ աս մկան պատճառաւ մեծ հարստութիւն ստացաւ :

Հ Ն Ա Գ Ի Տ Ս Կ Ա Ն

Հռոմայեցի հնութեանց թիւը, Գարրապայի մարմորէ փորուած Անահայտ շատ գեղեցիկ արձանով մ'ալ աւելցաւ, որ Մոզէլ գետին քով Պէրդրիսի բաղանեաց մէջ փորուելով գտնուեցաւ : Էւ որովհետեւ Պէրդրիսի՝ հին Հռոմայեցոց ա- տենը շատ յաճախուած բաղնիք մըն էր, անոր համար շատ հաւանական է որ նոյն տեղերն աղէկ քննուելու ըլլայ ասոր նման ուրիշ աւարկաներ ալ կը գտնուին :

Վ Ի Ժ Ճ Վ Ը Գ Ի Ր Ը Կ Ա Ն

Գաղղիացոց նաւատորմին ներկայ վիճակն հետեւեալն է . 151 Պտուտակաւոր շոգենաւ, 123 անուաւոր շոգենաւեր, 161 առագաստաւոր նաւեր, ընդ ամէնը 435 կտոր նաւ : Անգղիա- ցիք՝ Գաղղիացոցմէ 200 պտուտակաւոր շոգենաւ աւելի, եւ 41 անուաւոր շոգենաւ նուազ ունին : Վէրջինը ունի նաեւ 1 լողացող մարտից, 9 գնդակոծման նաւ, 4 հրասանդից եւ 22 փոխտրութեան նաւեր եւ 131 թնդանօթ կրող նաւակներ : Գաղղիացոց շոգենաւաց մէջ, Անգղիացոցմէ աւելի՝ կան 7 ե- ուայարկ, 53 կրկնայարկ, 66 միայարկ, 32 կրկնակայմ, 8 փոքր նաւ :

Լոնտոնին բռնած անջրպետն է 121 անգղիական քառա- կուսի մըն, որուն բնակիչքը 2,800,000 է : Անցեալ տարի հա- սարակաց ցանկին մէջ 88,620 ծնունդ, եւ 68,882 մահ կը գրա- նուէր : Թէ որ աս գումարէն մաս մը հանելու ըլլանք ճշմանա- կուած ծննդոց եւ գաղթականութեանց, միջինը ասնելով՝ Լոնտոնին բնակչաց տարեկան աճումը 52,000 կրնանք համարել : Հասարակաց շէնքերու մէջ 10,004 հոգի, իսկ բռնական մա- հուամբ 1816 հոգի մեռած է : Փարիզի բնակչաց թիւը մին- չեւ հիմակ 1,174,316 էր, բայց քաղաքը ընդարձակելու սկսելէն ետքը քաղքի մէջ բերուած հասարակութիւններով մէկտեղ 1,525,533ի ելաւ :

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻ

Քաղաքական նկատմամբ, աս անգամ ալ մեր Յ. ընթեր- ցողաց, պատերազմ թէ խաղաղութիւն որոշ լուր մը չէնք կըր- նար տալ : Բոլոր Էւրոպա հիմնյ Ռուսաստանին ըրած առա- ջարկութեան վրան աչքը տնկած կը նայի, որ աս ամսոյն 17ին եկած ծանուցագրովը կ'առաջարկէ Աւստրիայի որ Իտա- լիայի, եւ 1815ին գաշանց նկատմամբ ժողովք մ'ըլլայ, բայց կ'ըսէ նոյն ծանուցագիրը, աս ժողովքը չէ թէ Փարիզ՝ այլ Էւրոպայի ուրիշ քաղքի մը մէջ : Գաղղիան ալ աս առա- ջարկութեան հաւանութիւն տալով՝ որոշուեցաւ որ ժողովքը Լոնտոնի մէջ ըլլայ : Հիմակ ամէն մարդ անհամբերութեամբ աս ժողովքին կը սպասէ :

Պատերազմի պատրաստութիւնները նոյն եղանակաւ յառաջ կ'երթան, ինչպէս վերջի թուէրուն մէջ ակնար- կած էինք . Սարտենիա մինչեւ հիմնյ 150,000 հոգի զինաւո- րած է, որ իր բաղմամբութեան նպելով աս թիւը խիստ շատ է : Սարտենիա Ռուսին ըրած առաջարկութեան համեմատ ժողովքի մարդ պիտի շխաւրէ, այլ նոյնը միայն հինգ մեծ տե- րութեանց երեսփոխաններով պիտի ըլլայ :

ԵՐԽՈՒՊ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի Տ.

1859

Բ. ՀԱՏՈՐ



ԳՈՆՐԱՏ ԿԵՍՈՐԸ

ՓԱ.

Փրկող փողոց:

Ենրիկոս ջանաց որ մարդու ա-
րիւն ծծել բաղձացող աս սի-
նըլքորաց եղկիւղն յօգուա իւր
գործածէ, անոր համար կա-
մացուի մը սանդխէն վեր ե-
լաւ, վերը նեղ անցքին պա-
տուհանը բացաւ, եւ մագլե-
լով վար իջաւ՝ կրցածին չափ վազեց, եւ
քանի մը հարիւր քայլ առնելէն ետքն ան-
տառը մտաւ: Հոս մէջքէն կախուած փողը
քակեց, եւ երեք անգամ զորաւոր փչեց: Յուսալով
որ ըրած խաբէութիւնը պիտի յաջողի, նորէն վազեց
եւ աստուծոյն բոլորաբը կէս բոլորակ մ'ընելով՝ նոյն
հեռաւորութեամբ շէնքին մէկալ կողմն ալ նոյն եղա-
նակաւ երեք անգամ փչեց: Ետքը վազելը կրկնա-
պատկելով, աճապարեց ետ դարձաւ, տան բոլորաբը
քննեց եւ երբոր ոչ զոք տեսաւ, որթատնկոյ մը ձո-
ղաբարձներուն կոխելով նորէն պատուհանէն վեր ե-
լաւ, հոս քանի մը վայրկեան շունչ առնելէն ետքը
նորէն փողն հնչեցուց: Խոհեմ Էկիսհայմի գտեալին
մտածածն եղաւ, առջի անգամ փողոյն հնչելու ա-
տենն՝ աւազակները խռովեցան, եւ ասոնցմէ մէկն՝ որ
յառաջագոյն մարգարեացած էր թէ պատանին օգնու-
թիւն մ'ունենցած պիտի ըլլայ՝ երեսին գոյնն այլայլելով
ըսաւ. «Տեսա՞ք. չէ՞ք ըսած»: Եւ երբոր փողն երկրորդ
անգամ եւ առջինին հակառակ ուղղութեամբ հնչեց,
ամէնքն ալ գունատեցան, եւ իւրաքանչիւր ընկերին
կ'ըսէր. «ամէնքս ալ մատնուեցանք, եւ պաշարուած
ենք»:

Սատեպոննցիք՝ գայլ յարձակած հօտի մը ոչ-
խարաց պէս՝ ամէնքն ալ գլուխնին կախած մէկգմէկու
մտացած էին եւ կը խորհէին թէ արգեօք դէմ
դնեն չէ՞նէ ձիերն ակտուէն քաշելով հեծնան ու փախ-
չին: Աս վայրկենիս մէջ փողն երրորդ անգամ եւ տան

մէջ հնչեց, հիմակ ամէնքն ալ համոզուեցան, որ
Հենրիկոսին ետեւէն զինաւորեալ զօրք կու գայ եղեր,
եւ զանազան կողմերէն իրեն նշան տուեր են եւ ինքն
ալ անոնց պատասխան կու տայ:

Հենրիկոս վերջի անգամ պատուհանէն վար
փողը զարնելէն ետքը, անմիջապէս նորէն սանդխէն
վար իջաւ եւ իր յառաջուան տեղէն՝ սրտի ուրախու-
թեան բաբախմամբ՝ իր խաբէութեան յաջողութիւնն,
եւ գինեատն սրահին ստուգիւ քաւարան մը դարձած
ըլլալը կը գիտէր:

Արրիկն արդէն իր խտուութեան վերջի ծայրն
հասած էր, Հենրիկոս աս աւելորդապաշտ եւ վախէն
զրգուած բազմութեան խալտու համար որոշեց
որ մէջերնին մտնայ, եւ տարրներուն օգնութեանը
վստահացած համաձայն վայրկենի մը կը սպասէր:

Քիչ մը ետքը հովն աւելի սաստկացաւ, ան-
տառի մէջ քանի մը ծառեր տապալեցան եւ շառա-
չելով անգնդոյ մը մէջ գահավէժ ինկան, երկիրը կը
շարժէր եւ երկնից վրայ հրեղէն փայլակներ կ'երե-
ւային: Յանկարծ կապոյտ եւ վարհուրելի հրով անանկ
փայլակ մը փայլատակեց, որ նոյն իսկ Հենրիկոս զար-
հուրեցաւ եւ աս վայրկեանը շատ համաձայն սեպելով
մէջերնին մտաւ, եւ երբոր փայլակէն ետքն նոյնպէս
խիստ զորաւոր որոտմունքը լուեցաւ, Հենրիկոս կը
հաստատէր թէ կայծակ զարկաւ «Թէ եւ դուք ան-
պիտանք», կ'ըսէր սպառնացող ձայնով մը «արժանի
չէք, բայց ի վերայ այսր ամենայնի զձեզ աստուծոյն
ազատել կ'ուզեմ: Արցածնուդ չափ շուտով վարի
ձամբուն վրայէն աճապարեցէք, ապա թէ ոչ քանի
մը վայրկենէն իմ մարդիկներս զորոնք Գոնրատ ինձի
կը խաւրէ, կը հասնին, եւ ամէնքդ ալ կայսեր՝ Արո-
լոս մեծին գօտուոյն վրան ըրած երկամանը համաձայն,
իբր երկրին խաղաղութիւնն աւրողներ կախաղան կ'ել-
լէք: Կորսուեցէք ասկէ: Չեր չար հոգիները դժօնք
յուղարկել չեմ ուզեր, կորսուեցէք: Աղաչեցէք Աս-
տուծոյ որ ձեզի խնայէ, եւ զձեզ երկնային հրով
չտուորէ»:

Ամէնքն ալ վհատած ու գունատած, համարե-
լով որ աշխարհքիս վերջն եկած ըլլայ, ախոռը վա-
ղեցին եւ ձիերը քաշելով հեծան եւ ի փախուստ
կաճապարեցին: Հենրիկոս փախչելու աճապարողներուն

Ճեպը շատցնելու համար, նորէն փողն հնչեցուց, եւ փախչողներն համարելով որ ետեւենէն թշնամին կը գրգռէ, ամէն մէկն մէկ մէկ ճամբայ բռնած կը փախչէր եւ իւրաքանչիւր իր կեանքն աղատելու կը փութար:

Արովհետեւ աս վայրկենիս մէջ թշնամեաց դաշտը պարպուեցաւ, Հենրիկոս ազատ մնաց եւ իր արի սիրան ինչ որ կ'ուզէր կրնար ընել. բայց աս անգին ժամանակը պէտք էր որ գործածէր, որովհետեւ վախէն ըմբռնուածներն, որ հիմայ փախչելու ու աղատելու ետեւէ էին՝ կրնային դառնալ եւ նորէն ժողով. եւ խաբէութիւնն իմանալով, Հենրիկոսին բանը կը բուսնէր: Հենրիկոս աս ամէն բան կշռելով, Ագնէսին ածապարեց, եւ երբոր տարակուսեալ կը մտածէր թէ զինք ինչ եղանակաւ քնէն պիտի արթընցնէ, ինք որոտման ձայնէն արգէն շատոնց արթընցած ըլլալով, դուռը բացաւ, եւ կատարեալ հագուած գուրս ելաւ: Հենրիկոս անոր ամէն բան համառօտ պատմեց թէ ինչպէս ան սրիկաներուն խօսակցութիւնն իր վրան անվտանգութիւն մը պատճառեց, թէ իր փողն իրենց աղատութիւն տուաւ, թէ ան գունդը զինքը կէս գիշերանց սպաննել կ'ուզէր:

Ագնէս վարհուրելով՝ շնորհակալ եղաւ Աստուծոյ՝ որուն հայրական աչքն տարերաց կուռոյն մէջն ալ չ'կորսնցրներ զայն, որ հաւատով անոր կը վստահի. եւ անմիջապէս ֆալցի քաղաքը դառնալու որոշումն ընելով, լի վստահութեամբ ձեռքն երիտասարդին երկընցուց որ խաւարի մէջ սանդխէն վար իջնալու եւ դռնէն դուրս ելլելու իրեն օգնէ, որովհետեւ վեր ելած ատեն զգացած էր որ սանդուխներն շատ անսովոր բաներ էին:

Խորամանկ պանդոկապետը՝ ձեռքն երկբազուկ աշտանակով մը, որուն վրայ երկու ճրագ կը վառէր, երեւցաւ, եւ իր հիւրոցն՝ առանց խմած գինւոյն ստակը վճարելը ձիավարելով փախչելուն վրայ բերթ թշնամանալից խօսքեր կը թափէր, եւ ասոնցմով՝ իրեն անոնց հետ մասնակից ըլլալուն կասկածը կ'ուզէր փարատել: Հենրիկոս՝ աս մարդուն՝ որ հիմակ արտաքոյ կարգի քաղաքավար կ'երեւար, եւ ոչ երեսը նայիլ արժանի սեպեց: Բայց Ագնէս իր ոսկւով բանուած գօտուոյն գրպանէն երկու ոսկի հանելով շողոքորթին ձեռքը տուաւ, որպէս զի իրեն հետ եկողներուն անվճար փախչելովը, կորուստ չընէ: Աս վարձատրեալը՝ մինչեւ գետինը խոնարհելով շնորհակալ եղաւ, եւ կայսեր դատերը կ'աղաչէր որ այսպէս անհարթ օդոյ մէջ իր ապաստանարանը չ'թողու, կամ գոնէ սպասէ որ օդը քիչ մը հանգչի: Բայց կարծես թէ խլերու կը խօսէր. տուն դառնալու որոշումը աչք շագնող փայլատականց եւ ականջները խցրնող որոտմանց մէջ յառաջ տարուեցաւ, եւ քանի մը վայրկենէն Էկիսհայմի գետեալը, Գերմանիայի ահարկու կայսեր դատերը հետ ձիավարելու վրայ էր: Երկուքն ալ՝ թէ եւ օդը կը գաղանանար, եւ մրրկաբեր հովը կաղնոյ ծառերը գետին կը տապալէր, կեանքերնուն մէջ ասանկ ուրախ չէին ինչպէս հիմակ՝

որ վասնզն անցրնելով, զերեւք փրկող Նախախնամութիւնն օրհնելով տուն կը դառնային:

Աւրախութեան աս գինովութենէն՝ նետի մը օդը պատուելով՝ շեղ եւ տկար եղանակաւ մը Հենրիկոսին ձախ կրծոցը վրան ինչալով սթափեցան: Ռատէպոռնցոց մէկն՝ որ ուրիշներուն պէս գիւրահաւան չէր, հոս՝ տեղ մը պահուրտած եւ Հենրիկոսին վրան աս նետը արձակած էր, եւ համարելով որ Հենրիկոս ստուգիւ ծանր վիրաւորած է, նիզակով մ'անոր վրայ յարձակեցաւ:

«Օ իս սպաննէ, եւ անոր կենացը ինայէ», գոչեց Ագնէս, բախտերնուն յանկարծ փոխուելէն զարհուրած, եւ իր ձին գէպ ի նիզակը կը մղէր, բայց Հենրիկոս քան զինքն աւելի յառաջ ածապարեց. սրով ինք զինքը ծածկելով՝ նիզակաւորին բոլորտիքը շրջան մ'ըրաւ, ետքը մագնէտի ասղան պէս գէպ ի հիւսիսային բեւեռը դարձաւ, թշնամոյն զիմացը կանգնեցաւ եւ խիստ կուռէ մը ետքը նիզակաւորին իմանալէն յառաջ՝ զանի հարուածով համետին վրայէն գետին տապալեց. յաղթութեան ետեւէն ցաւակցութիւնն եկաւ: Հենրիկոս ձիէն վար իջաւ եւ որովհետեւ յանդուգն մարդոյն չէ թէ գլխոյն սկաւառակը ձեղքած էր, ինչպէս ինք կը կարծէր, այլ գլխարկը միայն, անոր համար քիչ մը վերջն ասոր խելքը գլուխն եկաւ. բայց ինչալով այնպէս ամէն կողմը ցաւցուցած էր որ ոչ կրնար քայլել եւ ոչ ալ նորէն ձի աշտանակել: Անոր համար աղաչեց Հենրիկոսին որ զինքն հոն թողու մինչեւ որ քիչ մը զօրութիւն ստանայ, եւ անկեղծ խօսքերով յաղթող երիտասարդին շնորհակալ կ'ըլլար որ իր կենացը ինայեց, եւ ետքն յայանեց որ կարելի եղածին չափ շուտով Ախիէն ածապարեն, վասն զի չէ թէ միայն իր՝ այլ նաեւ իշխանուհոյն կեանքն ալ վտանգի մէջ էր:

Հենրիկոս աս մարդուն ըսածներուն հաւատալու պատճառ ունէր, եւ նեան իր սրտին արձակողին «Աստուած քեզի առողջութիւն տայ», գոչելով՝ ձիուն վրայ ցատկեց եւ Ագնէսին ձիուն սանձէն բռնելով, ամայի եւ զարհուրելի անտառի մէջ մտաւ:

Վերջապէս երբոր առաւօտը ծագեցաւ եւ ամէն վտանգներն ետեւին մնացած էին, Ագնէս առջի անգամ՝ բերանը բացաւ եւ երիտասարդին՝ աս խաւարային իշխանութենէն զինք փրկելուն համար սրտանց շնորհակալ եղաւ: Ետքը իբր ասպետ եւ մարտիկ ունեցած յաջողութեանը համար զինքը լիաբերան գովեց: Առաւօտեան միգին մէջէն Ախիէնի աշտարակները տեսնուելու սկսած ատեն, երիտասարդին սիրտն ուրախութենէն կը բարախէր:

Եւ մը ետքը կիզէլա իր կորսուած զաւակը կը գրկէր. ինք զաւկին կորստեան ցաւէն դռնէն դուրս մղուած էր, եւ հիմայ Նախախնամութիւնն իրեն նշնը նորէն շնորհեց, մի եւ նոյն ատեն նաեւ հաւատարիմ Գտեալն ալ կ'ողջունէր, որ իր անգին գանձը նորէն դարձուցած էր, եւ երկուքն ալ առնելով ժողովուրդեան բաղմութեան ընկերանալովը պալատ խոթեց:

Գոնրատ կայսրն՝ իր դուստրը տեսածին պէս թեւերը բացաւ եւ ողջագործեց, իսկ երիտասարդին՝ եւ ոչ նայելու արժանի կը սեպէր, բայց աչքն անոր վրան ինկած ատենը, վրան անանկ սարսափ մ'եկաւ որ կարծես թէ ծոցը թիւնալից օձ մը մտած ըլլայ: Ետքը բազմութենէն բաժնուելով նշան ըրաւ Հենրիկոսին որ իրեն հետ մեկտեղ գայ եւ զինքը պատուհանի մ'առջին տանելով, անոր սերունդը, տարիքը կը հարցնէր: Հենրիկոս իր սերունդեան վրայ գիտցածն ըսած ատեն, Գոնրատին սրտին մէջ ծնած կատաղութիւնն՝ երեսը զարկաւ, եւ երբ Հենրիկոս զարմացած կը նայէր, «ձախ աչացդ վրայի բիծն ուստի է», կը հարցնէր դառնութեամբ:

— Սորս ձակաար մողէզ մ'ինկած է եղեր, երբոր . . . :

Գոնրատ իր գիւտին վրայ հիմակ ապահով ըլլալով, Էկիսհայմի Գտեալին խօսքը միջատեց, գոչելով «Սա յանդուգն տղան աշտարակին մէջ նետեցէք, եւ դուրը գոցեցէք մինչեւ որ դռնը զինքը բանտի փոշիներէն դուրս հանէ»:

Հատերն անմիջապէս յօժարակամութեամբ վրան յարձակեցան. Ազնէս մարեցաւ եւ գունատած մօրը գիրկն ինկաւ եւ աս անակընկալ բանին վրայ ցհամբանալ վախցած էր: Հենրիկոս թող տուաւ որ զինքը վար բանտը տանին: Հոն քիչ մ'ատեն խոր մթան մէջ անմխիթար մնաց, ձեռքերն՝ երբեմն գըլ-խոյն նեցուկ կ'ըլլային, եւ երբեմն գրկացը վրայ կ'ընային եւ ակամայ՝ գօթիէն կախուած փողը կը շոշափէին: Բայց յանկարծ իր ձակտին վրայէն անձկութիւնը մերժեցաւ եւ յոյսն առ Աստուած զնելով կը համարէր թէ՛ զինք աստուծոյ վտանգէն խալըսողը, նաեւ աս խոնաւ բանտէն ալ կ'ազատէ:

ԹԻՒ. Աստուծոյ դատաստանը:

Հատ անգամ կը պատահէ որ անմեղ մը կ'ամբաստանուի, բայց իր մաքուր խիղճը՝ մինչեւ որ ինչ բանի մէջ ամբաստանուած ըլլալը չ'զգիտեր՝ չ'հանդիմանէ:

Էկիսհայմի գտեալին ալ ասանկ եղաւ, որ թէ եւ Աստուծոյ կամացը յանձնուած էր, բայց քանի որ բանտի մէջ նստած էր, տրտում էր, բայց վերջապէս իր բանտարկութեան պատճառն եւ միանգամայն զինքը կայսեր ամբաստանողն իմանալով «Տէր Աստուած», գոչեց «չէի կարծեր որ արեգական լուսոյն տակ ասչափ չարութիւն ըլլայ եղեր», եւ ասոր վրան անմիջապէս նորէն զուարթացաւ, եւ իր աչքերէն՝ հորւոյ եւ խղճի մտաց հանդարտութիւն կը փայլէր:

Հենրիկոսին փրկող փողոյն ձայնէն փախչողներէն մէկն, որ Ռատեպոնին կը վերաբերէր՝ ան առանձնութեան տեղն հասնելով, ուր Հենրիկոս զկէրոն ցաւակեցութեամբ մը տարած ձգած էր, եւ իր տէրն հոն գտնելով ուրախանալով, աստուծոյ մէջ պատահածներն ամէն ալ անոր պատմած էր:

Կէրոյ իր ծառային բերած լուրն առնելով, եւ զԳտեալն ի կորուստ յուզարկել ուղեւորով, հրամայեց որ ամենակարճ ճամբով Ասիէն ածապարէ եւ կայսեր իմացնէ թէ Գտեալը խաբէութեամբ իր վրան յարձակելով զինք ձիէն վար կործանեց, որպէս զն զնջ-խանութիւն ազատելու պատուոյն զուրիշը մասնակից չընէ: Եւ խղճին անհանդարտութենէն չարչարուելով զինքը միայնակեցի մը քով տարած է, ուր հիմայ խիստ ցաւերու մէջ չարչարուելով կը պառկի:

Ռատեպոնին միայն գողերու ծանօթ ճամբաներէն դէպ ի Ասիէն ձիավարելով, եւ ըրած մեծ հապճեպովը Հենրիկոսին հասնելէն ժամ մը յառաջ հասած էր:

Գոնրատ Կէրոյին ծառային խոստացած էր որ թէ եւ Կէրոյ իր հրամանը բանի տեղ չ'զնելով իր երեսէն մերժուած էր, բայց որովհետեւ հիմայ կարօտեալ մ'ըլլալով իրեն կրնար դիմել, անոր համար զԳտեալն իբրեւ խաղաղութիւն աւրող պիտի պատժէր:

Արդէն ան ատենէն ի վեր՝ երբ Կէրոյ իբրեւ շահախնդիր վարձկան մը նորածին մանուկն սպաննելու ետեւէ ինկաւ, կայսեր առջին իր համարումը կորսնցուց. գարձեալ կայսրը Գատեպոնին բանակին մէջ, իր համարման համաձայն Արտուրոսին հետ աւնոր որդին ալ գտնելէն ի վեր՝ Կէրոյ իրմէ անարգուած էր: Գոնրատ Կէրոյին արժանապատուութիւնը, որուն բնաւ արժանի չէր, շատ սիրով ետ առնուլ կը բաղձար. բայց իբր կայսր՝ պէտք էր որ այնպիսի մեկու մը, որուն գըլխը՝ բարկութեամբ կուրնալով զքսական թագ դրած էր, այնչափ ատեն ալ խնայէր, մինչեւ օրինաւոր առիթ մ'առջին ելլէր՝ անարժանը փողոյ դարձնելու, որուն շատնցուրէն արժանաւորած էր:

Հենրիկոսին աստուծոյ դարձած ատենը, որովհետեւ Գոնրատ Գտեալին ձախ աչացը վրայ գորշ բիծը տեսած էր, եւ երեսին վրայ հորը ճիշդ գծագրութիւնն ալ կը տեսնէր, եւ մօրը պատմութիւնն ալ լսելով, ժամանակն ալ՝ որուն մէջ որ Հելմինտ՝ տղան անտառի մէջ գտած էր հաշուելով, համազուած էր որ հիմակ բուն փնտուածը գտած է: Գոնրատ աս դէպքը կ'օրհնէր եւ կ'ուրախանար ալ որ Կէրոյին ամբաստանութիւնն իրեն միջոց կու տայ զասի իբրեւ զքսոյ մը վրայ յարձակող օրինաւոր եղանակաւ դատապարտելու:

Բայց բնաւ վկայ մը չէր գտնուեր. եւ Գլաւսներ՝ որուն տնակին մէջ Կէրոյ տարուած էր, եւ կ'երդնուր թէ Հենրիկոս խղճի անհանգստութենէ ստիպեալ զինք հոն տարած էր, ոչ մէկ, եւ ոչ ալ մէկալ կողման իրաւունք կու տար:

Բանը՝ միգապատ վիճակէն լուսոյ հասնելու համար, Աստուծոյ դատաստանին պիտի ձգուէր, Հենրիկոս անարատ խիղճմտանքէ քաջալերուելով անաջարկեց որ ինք բաց գըլխով, առանց զրահի եւ անվահան, միայն արքունեաց թեթեւ պատմուճանով եւ սրով մը Կէրոյին առջին ելլելու պատրաստ է,

Թէ եւ ասի զրահով, վահանով, նիզակով եւ որպիսի եւ իցէ զինուք զինաւորեալ ըլլայ:

Թէ եւ աս անհաւասար մարտը կէրոյն մեծապէս դիւրին եւ օգտակար էր, բայց իր վատութեամբը չընդունեցաւ, եւ խաբէական եւ նենգաւոր եղանակաւ պատճառ մը գտաւ թէ իր հակառակորդը հաւասար պատուաւոր չըլլայ, եւ թէ ազնուական մը իր աստիճանակցին հետ միայն կրնայ Աստուծոյ դասարանին մէջ մտնել:

Եւ իմնեալ դուքան աս արգելքը բառնալու համար յայտնեց որ ինք զՀենրիկոս իբր որդեգիր կ'ընդունի, որով դքսութեան կը հասնէր, եւ Բիլիթէն շքայն սենեկապետն անոր ասպետական հարուածը տալու ինք զինք պատրաստ կը ցուցնէր: Այստն իր նախապաշարմանց մէջ զպատանին իբրեւ իր թագին սպաննացող աւազակ համարելով, որովհետեւ Հենրիկոսին կորուստը կը բաղձար, աս ամէն առաջարկութեանց դէմ դրաւ, եւ պատճառ կու տար թէ աս պատիւը սպանութեան յանցանք ամբաստանուածի մը վրայ չէր կրնար անցնիլ: Եւ դատաստանական եղանակաւ մը հետեւեալն առաջարկել տուաւ:

«Ամբաստանեալն իր անմեղութիւնը ցուցնելու համար հրաշէկ երկաթ մը մերկ ձեռք պիտի բռնէր, եւ Ասիւէնի Գողգոթայէն (լեռնէն ուր խաչ մը տնկուած էր) մինչեւ նոյն լեռան ստորոտը պիտի տանէր, եւ հոն գետինը պիտի դնէր: Հոն ձեռքը հանդերձի մը մէջ պիտի փակթուէր եւ առասանով մը պատատելէն ետքը հանգոյցը տէրութեան կնքով մեղրամոմով պիտի կնքուէր: Երեք օր անցնելէն ետքը կնիքը պիտի լուծուէր եւ թէ որ ձեռքն ամենեւին առանց այրման նշանի է, ան ատեն ամբաստանեալն անմեղ պիտի հրատարակուէր եւ ամբաստանողին գլուխը պիտի կտրուէր, եւ որովհետեւ ամբաստանողը ժառանգ չունէր, անիրաւութեամբ ամբաստանուած Գտեալն անոր ինչքերը պիտի ժառանգէր,»:

Ամէն մարդ, ի բաց առեալ Ռատեպոնը, Գոնրատին առաջարկութիւնը շատ խիստ ու դաժան կը համարէին. իսկ Հենրիկոս՝ որուն գլուխը գալիքն իմացուցած էին, եւ երեք օր պատրաստութեան ժամանակ տուած էին, իր կենացը վերջի օրերն համարելով մահուան կը պատրաստուէր:

Որովհետեւ Ագնէս Հենրիկոսին բանտարկութեան վրայ խիստ ցաւելով այնպէս հիւանդացած էր որ Գոնրատ կը համարէր թէ Ագնէս Հենրիկոսին եղած դատաստանն իմանալու ըլլայ նէ ապրելէն բոլորովին կը դադրի, անոր համար զանի Մարիէնաւին վանքը խաւրեց եւ զինքը կապահովցնէր թէ կէրոյն եւ Հենրիկոսին մէջ ըլլալու մենամարտութիւնն Աստուծոյ օգնականութեամբն ի շնորհս Հենրիկոսին պիտի լմննայ:

Հենրիկոսին բոլոր բարեկամներն աստուծոյ օրուան այնպիսի զարհուրանք կը սպասէին, ինչպէս հրաբխային լեռան մ'ստորոտը բնակողներն, հօր ցայտեցնող լեռան լապտիս հասնելուն եւ

իրենց ինչքն ու կեանքը փճացնելուն կը սպասէն: Ամէն մարդ իր ընկերին կ'աղաչէր որ նոյն օրը ներկայ գտնուի, եւ իրարու հետ խօսած ատենինն աչքերնուն մէջ արտասուքնին կը փայլէր: Եւ որովհետեւ ամէնքն ալ կայսեր կամքն անդառնալի կը համարէին, անոր համար ամենուն ճիգն ու փոյթը կը թուշար, եւ ձեռքերնին ծոցերնին խոթած՝ մեծ դժբախտութեան մը կը սպասէին՝ որուն դէմ դնելու ի վիճակի չէին:

Միայն Ռուպերթ մէկալնեան չէր նմաներ, որոնք անգործունեայ եղանակաւ մ'ան դժբախտ օրուան կը սպասէին եւ կը մնային: Ռուպերթ գիտէր որ զՀենրիկոս սպաննող հարուածը նաեւ զՀոբոլտոս կոմսն ու կէրպէրկան ալ կեանքէ կը բառնայ: Ռուպերթ աս մտածելով եւ պարապ տեղ գլուխն հոս հոն զարնելէն ետքը՝ վերջապէս ճախնին քովը եղած միայնակեցաց վաղեց, որ հոն Աիթթէքիստին մասնակից եղած սրտի մը, ան ամէն մտածմունքներն որոնք զինքը կը չարչարէին եւ խենթ կը դարձնէին, հաղորդէ:

Հասարակօրէն լրագրաց մէջ աղէկ լուր մ'այնչափ ճարտարախօսութեամբ չկատարուիր ինչպէս դժբախտ լուրը: Անոր համար Աիթթէքիստ ամէն բան կարգացած էր եւ գիտէր թէ Ասիւէնի բնակչաց բերանն ինչ կը պտրտի եւ թէ քանի մ'օրէն Գողգոթային վրան ինչ պիտի պատահի: Աս պատճառաւ Աիթթէքիստ երբոր տեսաւ որ Ռուպերթ իր անակնին դռնէն ներս կը մտնէր, նշան ըրաւ անոր որ կամաց խօսի, որպէս զի աս զարհուրելի լուրը Հոխփուրդ՝ որ ներսի խուցը կը հանգչէր, չլսէ: Բայց ծերունի Աիթթէքիստը՝ աս զօրաւոր մարդը բռնելու վիճակի մէջ չէր, որ չէր կրնար ըմբռնել թէ ինչո՞ւ համար՝ ճշգիւ նոյն վայրկենի մէջ բերանը պիտի բռնուի կամ պիտի լռէ եղեր ան բանը՝ որ իր զգածմունքները զինքը կը ստիպէին պատմելու եւ անով թեթեւութիւն մը զգալու: Բայց Ռուպերթ անմիջապէս իմացաւ որ միայնակեցին շարժմունքները ըստ մասին՝ Հոխփուրդ կոմսէն չճանկուեցան եւ թէ անի բանին էութիւնը հասկըցաւ: Իսկ Հոխփուրդ առանց երկայն բարակ բոլոր պատմութիւնը լսելու համար աղաչելու, իր որդւոյն վրայ ունեցած սէրէն, առանց մէկալնեան գիտնալուն, որոնք կից խցի մը մէջ կամաց կամաց իրարու հետ կը խօսէին, պատուահանէ մը վար իջաւ եւ սխաւ աճապարել: Անտան անցաւ եւ շարունակ կը վազէր եւ բնաւ չէր հանգչէր մինչեւ որ հոգին բերանն եկած Հոխփուրդեան աւերակներուն հասաւ: Հոն, ան՝ երբեմն երեւելի եւ սեգ ամրոցին աւերակներն ամայի եւ վայրենացեալ մնացած էին ինչպէս որ նշուեալ տեղոյ մը կը վայելէր: Աքսորեալն իր մեծ ցաւովն աչքը վրան շօջելով կը տեսնէր որ Ռատեպոն իսկ՝ որ իր ընչասիրութեամբն ափ մը երկիր առանց գործել տալու չէր թողուր, աս ամրոցն բոլոր իր շրջապատող երկիրներովը չէր մշակած եւ երեսէ ձգածի պէս թողուցած էր: Ամրոցին տա-

նիքն, աշտարակները, պատերը բոլոր քանդուած գե-
տինը տարածուած էին, բայց Լէօբոլտոս տեսաւ որ
գետնափորին կամարները՝ թէ եւ փլատակաց տակ
թաղուած, բայց անարատ մնացած էին:

Հոսփոքրը՝ քարէ սիւներու վրայ յեցած գաւ-
թին մէջ մտաւ, ուր իր հաւուց մարմինները զինկէ
արկեղ մէջ կը պահուէին: Հոս իրեն վրայ տրամու-
թիւն, յուսահատութիւն կամ զինքը ճնշող խոր-
հուրդ մը բնաւ չեկաւ, որովհետեւ զինքը քաջալե-
րողն ան գեղեցիկ վախճանն էր, որ զինք հոս բերած,
եւ զինք իր թմրութիւնէն՝ գործելու կոչած էր: Հոն
մէջ տեղը կանգնուած երկաթէ խաչին առջին, որուն
վրայ Քրիստոսի արձանը մարդու մեծութեամբ էր,
յարգութեամբ երկրպագութիւն մ'ընելէն ետքը, սո-
վորաբար հոն ննջողաց զրահներն ու զէնքերը որով-
հետեւ իրենց դագաղին վրայ կը կախուէին, ասոնցմէ
ինք այնպիսի հատ մը կը փնտրուէր որ իր վախճանին
ծառայէ: Ասոնց մէջէն սեւ զրահ մ'ընտրեց, որուն
վերի մասը կամ սաղաւարտն անսնկ շինուած էր՝ որ
ուզած ատենը զսպանակով մը երեսն ալ կրնար ծած-
կել, աս զրահն հագաւ, ամէնէն աղէկ սուրը մէջքէն
կախեց, եւ հոն եղած վահաններուն մէջէն հատ մը
որուն վրայ Հոսփոքրեան զինանշանը գրոշմուած էր՝
առաւ, ձեռացը՝ երկաթապատ ձեռքնոցներն անցուց,
եւ աս ամէն գործողութիւնները լմնցընելէն ետքն
առջի անգամ՝ զինկէ դագաղի մը վրայ նստելով հանգ-
չեցաւ: Օրուան մնացած մասն հոս անցուց, եւ բոլոր
ժամանակն աղօթելով՝ բռնելու ճամբան կը մտա-
ծէր. բայց ընդ գիշերը վրայ հասնիլը, աս գերեզ-
մանատուներ թող տուաւ եւ լուութեամբ ճամբայ ե-
լաւ՝ եւ խաւարային ոգւոյ մը պէս, Ռատէպոնին
կալուածներուն վրայէն անցնելով երկնից ան կողմը
կը դիմէր, ուր Ֆալցի քաղքին զանգակատներն ու
աշտարակները դէպ ի լուսին կը բարձրանային: Աս-
խէնի մէջ ընելու բան մը չունէր, անոր համար ինք
կայսերական պալատին պատերուն չհասած ճամբան
դարձուց, եւ դէպ ի Գողգոթա զարկաւ, ուր աս «ե-
պտեպտե» մացառներու, խաչուղւոյ կայարաններու եւ
մատարան մէջերն աներեւոյթ եղաւ:

Պէտքը շարունակուի:

Բ Ե Ա Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ե

Ձ Ա Ր Մ Ա Ն Ա Ն Ա Լ Ի Ք Բ Ե Ո Ր Թ Ե Ա Ն Մ Ր Ջ Ե Ա Յ

(Հարունակութիւն տես թիւ 6)

Օչարմանալի է ան ուրախութիւնն ու զուար-
ձութիւնը երբոր խել մը ատեն չտեսնուելէն ետքը
իրարու պատահելու ատեննին կը ցուցընեն, որ մաս-
նաւորաբար իրարու ունեցած սիրոյն, ու իրարու հետ
ունեցած միամտութեան առանձին ցոյց մը կրնանք
սեպել: Անգամ մը Հուպէր քանի մը միջոց շար-
ժու մը դիտեց, որոնք յառաջագոյն մի եւ նոյն բոյնի
կը վերաբերէին, ու ինք չորս ամսոյ չափ իրարմէ

բաժնած ու ետքն իրարու քով բերած էր: Թէպէտեւ
աս չորս ամսոյ չափ ժամանակն իրենց կենացը չոր-
րորդ մասին չափ երկայն է, սակայն իրարու քով
գալուն իրար ճանչցան, իրենց ձեռուրներով իրար
ողջագուրեցին, ու դարձեալ միաւորեցան մէկ ընտա-
նիք եղան: Մըջիւնները նաեւ փոփոխակի իրարու
հանգստութիւնն ալ հոգալու, ու ամէն գտած վայել-
մունքնին իրենցմէ հեռու ըլլող ընկերներուն ալ հա-
ղորդելու մեծ փոյթ ու մտադրութիւն կ'ընեն: Բոյ-
նէն դուրս գացողները տունը մնացողները կը կերա-
կրեն, երբ որ սիրած կերակուրներէն համբար մը
գտնեն, ան ատեն բոլոր հասարակութեան կ'իմացը-
նեն, ու հոն երթալու ճամբան կը ցուցընեն, ինչպէս
որ վերը տեսանք: Անգամ մը Հուպէր մէկ մասնաւոր
վախճանի համար իր արուեստական միջոց պա-
հարանին ջահի մը ձեռքով տաքութիւն տուաւ. մէջը
գտնուող միջիւնները վազեցին ու աս ուրախալի լուրը
իրենց ընկերներուն իմացուցին. զանոնք մինչեւ իրենց
կղահներուն վրայ բռնած ու կախած (որ իրար տեղէ
տեղ տանելու սովորական կերպերնին է) առին նոյն
տեղը բերին, անանկ որ կը տեսնէիր կ'ըսէ Հուպէր,
որ հարիւրաւոր միջիւններ իրենց բարեկամներով
բեռնաւորած տաքութեան տեղը կը վազէին: Աս
ըսելէն ետքը Հուպէր, խօսքն ասանկ յառաջ կը
տանի. «Աս ու ասոր նման ուրիշ շատ զննութիւն-
ներն, որոնք հոս տեղը յիշած չեմ, միջոց իրենց
ընկերացն երջանկութեանն ու հանգստութեանը հոգը
ցուցընելով, մարդուն միտքը կը բերեն ան մտացա-
ծին հասարակապետութիւնները, որոնց մէջ բոլոր
ինչքերը հասարակաց ընել, ու հասարակաց հանգըս-
տութիւնն ընդհանուր գործողութեանց կանոն դնել
կ'ուզուի. բայց աս մտացածին բանը միայն արարիչը
կրցած է իրական ընել, եւ աս պահանջուած կարգն ու
կանոնը, միայն միջաններու մէջ հաստատել, որոնք
Վեր կ'ընէին ազատ են»:

Մըջիւններն ինչպէս որ իրար կը սիրեն, նմա-
նապէս իրար կ'ատեն ալ. ու իրենց աս ատելութիւնը
իրարու հետ կուտող միջիւններէն մէկուն մեռնելով
կը լմննայ: Շատ անգամ պլեւայլ հասարակութեանց
անգամներն իրարու վրայ կ'իջնան, իրարու սրունքները
ու թեւերը իրենց սուր ծամելիքներով կը կտրեն
վար կը նետեն, եւ իրարու վրայ իրենց թոյնը կը
թափեն, որ կ'երեւայ թէ բնական սաստիկութեամբն
ուրիշ կենդանիներուն թոյնին պէս սաստիկ կը ցաւ-
ցընէ: Հուպէր երկու իրարու թշնամի հասարակու-
թեանց կռիւը կամ պատերազմը ասանկ կը ստորա-
գրէ: «Մտածէ երկու քաղաք, որոնք մեծութեամբ
ու ժողովրդեան բազմութեամբ իրարու հաւասար ու
100 քայլի չափ իրարմէ հեռու ըլլան, մտածէ մէջի
միջոց անթիւ ու անհամար բազմութիւնն, որ երկու
մեծ տէրութեանց ժողովրդեան բազմութեամբ կը
նմանի: Ան բովանդակ միջոցն, որ աս երկու տէրու-
թիւններն իրարմէ 24 մասնաչափ հեռաւորութեամբ
կը բաժնէ, բոլոր բնակիչներուն խառնազանձ ու սոս-

կալի բազմութեամբ լեցուած ու ծածկուած կ'երևայ: Երկու բանակներն աս միջոցին կամ հետաւորութեան մէջ տեղերը իրարու կը հանդիպին, ու պատերազմ կու տան: Բարձրաւանդակներու վրայ գտնուած պատերազմողներէն հազարաւորներն իրարու հետ մենամարտութեան կ'ելլեն, ու իրենց զորաւոր ծամելիքներով իրար կը խածնեն: Ասոնցմէ աւելի մէկ մեծ մաս մ'ալ երկու կողմանէ ալ գերի բռնելու զբաղած կ'ըլլայ. բռնուածները պարագ տեղը փախչելու կը ջանան, ինչու որ գիտեն ան չարաբախտ ու դժբախտ վիճակը՝ որ թշնամի միջնոց բոյնին մէջ իրենց գլուխը պիտ'որ հասնի: Պատերազմին ամենէն աւելի սաստիկ եղած միջոցը գրեթէ 2—3 քառակուսի ոտնաչափ ընդարձակութիւն ունի. հոն գարշելի հոտ մը ամէն կողմը կը բուրէ. հազարաւոր միջիւններ թուով ծածկուած պատերազմի դաշտին վրայ մեռած կը կենան. ուրիշները, որոնք գունդեր կամ շղթայներ կազմած են, իրենց ծամելիքներովը կամ ճանկերով իրար կը բռնեն կը յափշտակեն, ու իրարու հակառակ ուղղութեամբ փոփոխակի գերի կը տանին: Աս գունդերը կամաց կամաց ու ետեւէ ետեւ կը կազմուին: Նախ երկու պատերազմող միջիւններ իրար կը բռնեն, ու ետեւի ոտուքներնուն վրայ կ'ելլեն կը կենան, երկուքն ալ փոփոխակի թիւ ու թունաւոր թքով իրար կը թրջեն, անկէ ետքն իրար պինդ բռնած թաւալգոր գետինը կ'իյնան ու փոշիի մէջ կը թաղուին: Անմիջապէս նորէն ոտքի վրայ կ'ելլեն, ու ամէն մէկն իր թշնամին առնելու տանելու կ'աշխատի: Թէ որ երկուքն զօրութիւնն ալ հաւասար է, ան ատեն երկուքն ալ անշարժ կը մնան, մինչեւ որ մէկ երրորդ մը վրայ հասնի, ու յաղթութիւնը մէկ կողմը որոշէ: Բայց շատ անգամ կը պատահի, որ երկուքն ալ մի եւ նոյն ժամանակ օգնութիւն կ'ընդունին, եւ պատերազմը անորոշ կը մնայ. երկու կողմէն ալ ուրիշ միջիւններ ասպարէզ կը վազեն, եւ երբեմն շատ անգամ մինչեւ վեց, ութը ու երբեմն տասնական մը ջիւններու շղթայ կը կազմուի, որոնք իրար պինդ գրկած կ'ըլլան, ու յամառութեամբ յաղթութեան վրայ կը կուտին: Հաւասարակշռութիւնն այնչափ աւտեն առանց աւրուելու կը մնայ, մինչեւ որ մէկ բոյնէ մը պատերազմողներու բազմութիւն գունդ մը մէկէն վրայ կը հասնի, ու թշնամին ետ քաշուելու կը ստիպէ. որմէ ետքը նորէն առանձին կ'աւանդուի ու մենամարտութիւններ կը սկսին: Գիշերը մօտիկնալու ըլլայ երկու բանակներն ալ իրենց քաղաքը կը քաշուին. իսկ երկրորդ օրն առաւօտանց արշալոյսը ծագելէն յառաջ պատերազմը կրկնապատիկ կատաղութեամբ նորէն կը սկսի. ու աւելի ընդարձակ ասպարէզ մ'ալ կը բռնէ: Աս օրըստօրական պատերազմներն այնչափ ատեն կը տեւեն, մինչեւ որ սաստիկ անձրեւ մը գայ, ու զանոնք իրարմէ բաժնուելու ստիպէ. ասոր վրայ երկու կողմն ալ իրարու թշնամութիւնն ու վրէժխրնդութիւնը մոռնալով, խաղաղութիւնը նորէն կը հաստատուի, : Միջիւններն ասանկ պատերազմներէն

ետքն իրարմէ բռնած գերիները շատ անգամ կ'ուտեն, ինչպէս նաեւ բուն իրենց հասարակութեան մէջն ալ զօրաւորները զհիւանդները ու մեռնելիքները կ'ուտեն: Անոր վրայ կը տարակուսինք, թէ արդեօք միջիւնները գերիի տեղ գործածելու համար գերի կը բռնեն թէ չէ. մեր ըրած դիտողութեանցը նայելով գերի բռնուածներն ուրիշ վեռուներուն պէս կերակուր ընելու համար կ'առնուն բոյն կը տանին: Հուպէր իր գրքին մէկ մասին մէջ միջնոց գրութեան վրայ երկայն կը խօսի, ու մեզի հետ միասն կը վկայէ, թէ մեծցած միջիւններն ամենեւին գերիի պէս չեն գործածեր, հապա աս վախճանաւ գործածուած գերիները ուրիշ բոյներէն գողցուած ձուերէն ելած են: Եւ որովհետեւ դեռ մինչեւ հիմայ չելաւ մէկ բնագէտ մը, որ աս բանս մասնաւորաբար քննած ըլլայ, անոր համար Հուպէրին զուցածը չենք կրնար հերքել, թէ պէտեւ մենք կարծելու բաւական հիմ ալ ունենանք, թէ միջիւններն ուրիշ բոյներէն կծկածներ ու ձու ալ գողնալու ըլլան, չէ թէ գրեաց համար մը գիղելու վախճանաւ կը գողնան, հապա միայն իրենց ձագերուն ունեցած բնական սիրոյ զգածմունքը յագեցընելու համար: Տարակոյս չկայ, որ աս կերպով խառն հասարակութիւններ կը ծնանին, բայց թէ արդեօք՝ օրինակի համար ամազոններու բոյներուն մէջ գտնուած սեւ միջիւններն անոնց գերիներն են թէ չէ, տարակուսի տակ է, որչափ որ Հուպէր աս կարծիքը հաստատելու համար պատճառներ ալ բերելու ըլլայ: Մենք աւելի հաւանական կը կարծենք, թէ ասանկ հասարակութիւնները ըստ պատահմանն ու դէպքով յառաջ եկած ըլլան. թէ պէտեւ Հուպէր կը կարծէ թէ ասիկայ հասարակութեան մէկ մասին ուրիշները գերի ընելու բաղձանքէն յառաջ եկած գործք մ'եղած ըլլայ, ուստի եւ ասանկ կը խօսի. «Մոխրագոյն ու փորոզ միջիւններն ամազոնաց խափշիկներուն պէս մտածելու ենք. ինչու որ աս ամազոն միջիւններն անոնցմէ իրենց գերիները կը ճարեն, զանոնք անանկ մէկ հասակի մէջ գողնալով, երբ որ իրենց բնական յօժարութիւնը դեռ բացուած չէ, եւ անոնցմէ սնուցուելու ատեն կէս մը անոնց աշխատասիրութեան յօժարութիւնը կը ստանան: Չենք կրնար բաւական զարմանալ ասչափ խոհեմութեանն ու իմաստութեանն, որ միջնոց աս կարգադրութեանց մէջը կը տեսնուի, ինչու որ ասիկայ ոչ գերութիւն է եւ ոչ ալ բռնաւորութիւն. ան միջիւններն ալ, որոնք 20էն աւելի զանազան բոյներէն գողցուած են, եւ ոչ կտոր մը դաւաճանութիւն կամ կասկած կը ցուցընեն իրենց օտար բոյներէն առնուած ըլլալուն համար, հապա մի եւ նոյն յարկի տակ եղբայրական ու ընտանեկան միաբանութեամբ ու սիրով կ'ապրին: Ատուգիւ կարծես թէ բնութիւնն ամէն աս կարգադրութիւններն ընելու ատեն մտածեր է, թէ ծեր միջիւններն ուրիշ տեսակի մը հետ չեն կրնար ընտանենալ ու ընկերական կեանք անցընել, բայց ասիկայ պզտիկներուն կարելի է, մանաւանդ թէ որ իրենց

կենացը սկիզբէն աս բանիս վարժին, ու կրթութեան հոգ ու խնամ տարուի: Աս կերպով բնութիւնը միջոց խառն կամ բաղադրեալ հասարակութիւններ յառաջ բերած է. անոր համար ալ ամադոններն իրենց արշաւանացը մէջ երբեք մեծցած միջիւններ չեն յախշտակեր, հապա մանաւանդ ձուեր ու կրծկածներ, թէ որ Հուպերին աս ըսածներն ստոյգ են, ան աստե՛ն միջիւններէն աւելի քաջ ու խելօք գործող դերիի վաճառական չկայ, եւ իրենց աս բնական բերուժը մարդկային իմացողականութեան նման սուր ու բարակ դրած կ'ըլլանք:

Պէտ'որ շարունակուի:

Ջ Ա Տ Կ Ի Գ Ա Ր Ո Ւ Ն

Լուծան ջրոց, դետոց շրջալսք սառամանեաց.

Սիրուն գարնան քաղցր զեփու մը ժամանեաց:
 Գաշտաց հովտաց վրայ կը տեսնէ ժիր շինական,
 Ծիւղ ու կանանչ, ի՛նչպէս յոյսերն ալ կ'արթննան:
 Ծերացեալ ձմեռն՝ երիտասարդ գեղոյ բնութեան կու տայ տեղի. ինք կը դիմէ բարձր լեռանց վրան, եւ փակեղով՝ երբեմն անկէց ալ կը խաւրէ և Ձրարթ գաշտաց՝ գընդակիներ պաղ սառուցէ:
 Փո՛ւճ տեղի: Արեւն ալ չըկրնար կրել սպիտակ. Ճիգն է ամէն գի դարբարել գոյնդոյն համակ:
 Բայց դուն այսօր թո՛ղ դաշան, միտի՛ր մէյ մը քաղաք, Տէս մէյ մ'անթիւ մարդիկներու հոն ժողովակը,
 Գիմը զըւարթ, վարձուուն շարժամբը հոն ժուռ կու գան:
 Գիտեն ինչու. զի կը տօնեն զօրն Յարութեան:
 Փո՛ւճ կը փընտռես տանց եւ խրղից յարկաց տակ մարդ կը կարծեն թէ յարկերն զերնը կը ճնշեն արդ.
 Արհեստաւոր, վաճառական տղայք դըպրոցաց,
 Ամէն աղգի եւ սեւի մարդ հագուած ձգուած
 Գիշերն ի բուն եկեղեցեաց մէջ անցուցած՝
 Արդ կը դիմեն խուռն դաշտաց եւ պարտիզաց:
 Տէս մէյ մը տես գետեղերեայ սիրուն նաւեր,
 Հովին առջին դրօշներն պարզած կու տան հրաւեր.
 Անոնց կ'երթան մեծ բազմութիւն մը ծերն ու տղան
 Այբեյլու սիրուն օդերն ու գեղն գարնան:

ԲՈՂԱՆԳԱՎՈՐԹԻՆՆ ԳԻՏՈՐԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒՅՏՏԻԹ

Նկարչութեան վրայ:

Նկարչութիւնը (peinture) արուեստ մըն է որն որ գիծերու ու գոյներու միջնորդութեամբ՝ շիտակ երեսի մը վրայ ամէն տեսանելի առարկաները կը ներկայացընէ:
 Նկարչութեան էական մասերն են, Գիւտ, Գծադրութիւն ու Խրանքը:
 Գիւտը՝ ներկայացուելու առարկաները կ'ընարէ, նոյները պատմութենէ, առասպելներէ փոխ առնելով. կամ թէ՛ գիւտը այլբանական է, այսինքն ներկայացուած առարկաները ծածկուած իմաստ կամ միտք մը կ'ունենան, որն որ ներկայացուած առարկաներուն ձեւով կ'իմացուի: Աս առարկաները պէտք են իրարու մէջ իմաստակց ու պարզ կապակցութիւն մ'ունենալ: Գծադրութեան մէջ ուղիղ չափակցութիւն ճիշդ պահպանութիւնը կ'ենթադրուի: Չէ թէ միմակ նկարիչներէն, այլ նաեւ քանդակագործներէն ու պղնձագործներէն արուեստին կանոնաց ճիշդ պահպանութիւնը կը պահանջուի: Աղէկ գծագրե-

լու համար հետեւեալ բաները կը պահանջուի. 1. Ճշգրտութիւն. այս ինք կերպարանաց մէջ պահանջուած կամ ենթադրուած չափակցութեան ճիշդ պահպանութիւնը: 2. Ճաշակ: Աս ճաշակն այլ եւ այլ դարոցաց համաձայն, որոնց մէջ որ նկարիչը ստիպած է, զանազան է: 3. Այբեյլութիւն. այս ինքն առարկաներուն զարդարանքը, որն որ առարկայից համեմատ կամ պատշաճ է, ու ճշմարտութեան ալ ամենեւին նուազութիւն մը չի բերեր: 4. Նկարագիր. այս ինքն ամէն առարկաներն իրենց սեպհական նկարագրին համաձայն պէտք են ներկայացուիլ, այնպէս որ անով իրարմէ ճիշդ դանազանուին: 5. Չանապառարկութիւն. այս ինքն ամէն մէկ անձ պէտք է իրեն յատուկ տեղը, դիրքն եւ այլն ունենալ, եւ ասիկակ ըստ աղբայնութեան, ըստ հասակի ու ըստ սեւի այլ եւ այլ պէտք են ըլլալ: 6. Չգաճում, այս ինքն ամէն մէկ կերպարանք պէտք է հոգւոյն ու սրտին ներքին կիրքը յայտնող շարժում մը ցուցընէ: 7. Հեռանկարութիւն. կամ արուեստ առարկաներն այլ եւ այլ հեռաւորութեան մէջ ներկայացընելու. եւ ասիկակ կ'ըլլայ կարճ ցուցուած գծերով կամ գոյներուն մեղմ ու աստիճանաւոր փոփոխութիւն մը տալով: Նկարիչը պէտք է լոյսն ու ստուերը նկարուած առարկաներուն հեռաւորութեանց համեմատ պատշաճ կերպով բաժնելը գիտնայ:

Երանգք ըսելով կ'իմացուի ան արուեստը, որուն միջնորդութեամբ նկարիչ մը գիտէ ամէն բնական առարկաներուն գոյնը՝ գունոց յարմար խառնուրդով նմանցընել: Ասիկակ նկարչութեան էական ու գլխաւոր մասերէն մէկն է, եւ կը սորվեցընէ թէ գոյները ինչ յատկութիւն պէտք են ունենալ, որ ան կէս մութ գոյներուն զարմանալի ազդեցութիւնները կարենան յառաջ բերել, որոնք՝ պատկերները դուրս ելած կամ ցցուած կ'երեցընեն ու զանոնք նկարուած կամարի եւ ասոնց նման իրերուն իբրեւ թէ առջեւի կողմը կեցած կը ցուցընեն: Այս մութ թը (գոյն) լուսոյ ու ստուերի մէջ տեղն է: Ամբողջ ու կէս գոյներու յարմար բաժանմամբ ու շուքին աստիճանաւոր փոփոխութեամբ նկարչութիւնն ան հրապոյցներն ու գեղեցիկութիւններն յառաջ կը բերէ, որ զմեզ զարմացմամբ լին կ'ընէ ու գեղեցիկ երեւակայութեանց մէջ կը փոխադրէ:

Բայց բուն աղէկ նկարչութեան մը գլխաւոր յատկութիւնը ճշմարտութիւնն է. այս ինքն որ պատկերը իր նախանկարին կամ օրինակին ճշմարիտ նկարագիրը կարելի եղածին չափ հաւասարիմ պիտոր ներկայացընէ: Նկարիչը պէտք է նոյնպէս բնութեան ամենաճշտակ գրած մանրքները դիտել ու պարզ հաւատարմութեամբ կտաւի վրայ նոյններն յառաջ բերել գիտնալ. այնպէս որ միւր իբրեւ ճշմարիտ միս, նիւթն իբրեւ իրական նիւթ, իւրաքանչիւր յատկութեանց համեմատ երեցընէ: Հասարակօրէն ութ տեսակ նկարչութիւն կայ. 1. Ձրաներկով նկարչութիւն (Peinture en détrempe), որն որ ամենէն ինչն է: Ներկը կամ գոյները խիժի ջրով կը լուծուի: Աս կերպ նկարչութիւնը զարդերու մէջ կը գործածուի:
 2. Որմանկար նկարչութիւն (Peinture à fresque), կամ մարներու ու պատերու համար կը գործածուի, եւ աս վախճանիս համար պատերն յառաջագոյն կրկին անգամ շաղխտով կը ծեփեն: Աս շաղխտով ծեփածին վրայ հասար թղթով գծագիրը կը հաստատեն ու ետքէն ամէն մէկ գիծերը սրածայր գործիքով մը շաղխտին վրայ կը հանեն, այնպէս որ եթէ թուղթը մեկգի աւնուի, բովանդակ գծագիրը շաղխտին վրայ տեսնուի:
 3. Իւղանկար նկարչութիւն (Peinture à l'huile): Աս ալ երկայն ժամանակէ ի վեր գործածութեան մէջ է: Ներկն աս վախճանիս համար ընկուղի իւղին մէջ կը լուծեն: Գոյներն՝ ստով յատուկ կենդանութիւն մը կը ստանան, ու ամենեւին ջրէն կամ խմանութեանէն չեն փասիր:
 4. Ներկախառն կապարանկարչութիւն (Peinture en pastel): Աս կերպ նկարչութիւնն յատուկ կապարագրով կ'ըլլայ, որ ներկախառն կապար կ'անուանուի: Ասիկակ ուրիշ բան չէ բայց եթէ զանազան գոյներու խմոր կամ զանգուած մը՝ սպիտակ գետեղով (է-սի-պէ) խառնուած: Ներկախառն կապարով հանուած գծերը պէտք է մատի ծայրով շփել, որով աճ բողջ ու կէս եւ կամ միջին գոյները դուրս կը հանուի, աս ընելու ժամանակ գոյները՝ հաստատուն մնալու տեղերը աղէկ մ'իրարու հետ կը մալեն կամ կը մանրեն: Աս կերպ նկարչու-

Թիւնն հասարակօրէն միայն կտակի վրայ կպցուած թղթեայ պատկերներու համար կը գործածուի: Առով մարմնը կամ միւր շատ աւելի բնական ու աղէկ կը նկարուի, քան թէ ուրիշ կերպ նկարուածամբ. որովհետեւ շատ աւելի կենդանի, դեղեցիկ ու գոյներն ալ թաւիղանման յատկութիւն մը կ'ունենան:

5. Մոմախառն երանգօք նկարչութիւնը (Peinture encaustique) մտնով, գունով ու հրով կ'ըլլայ: Աս կերպ նկարչութիւնը շատ դժուար է յաջողցնելը:

6. Մանրանկարչութիւնը (Peinture en miniature) ջրաներկով նկարչութիւն մըն է. ասոր մի եւ նոյն գոյները կը գործածուին, որոնք, ինչպէս ծանօթ է, կռէզը (gomme arabique) ջրոյ մէջ լուծելով կը խառնեն: Ասիկալ ըստ մեծի մասին դէմքերու կամ պատկերներու եւ կամ ուրիշ պոստիկ առարկաներու համար կը գործածուի: Հասարակօրէն թղթոյ ու փղտկերի վրայ վրձինի ծայրով կը նկարեն:

7. Գրանգոյն նկարչութիւնը (Peinture en camaieu) գանազան յատակի վրայ միայն մէկ գունով նկարչութիւն մըն է: Առով մարմնի կամ սպիտակ քարէ խորաքանդակներ կը ներկայացուին:

8. Գրակոնտիկոնի կամ արծնածի նկարչութիւն (Peinture en é ma) Աս կերպ նկարչութեան վրայ գործարար մ'ունենալու համար, պէտք է նախ եւ յառաջ Գրակոնտիկոնի (ֆէթ) ինչ ըլլալը գիտնալ: Գրակոնտիկոնի ուրիշ բան չէ բայց եթէ հաւասարամաս ապակոյ, զինկի ու կապարի խառնուրդ: Ասոր վրայ կ'աւելցնեն նաեւ ան մետաղի գոյնը, զորն որ բաղադրութեան տալ կ'ուզուի. զոր օրինակ կանաչ, դեղին եւ այլն: Աս խառնուրդը՝ հրոյ միջնորդութեամբ ինքն իրեն մետաղին վրայ կը հաստատուի, ու ետքէն գրակոնտիկոնի նկարչութեան կը ծառայէ: Աս կերպ նկարչութիւնն ի գործ դնելու համար պէտք է քանդակագործութենէ, ձուլելու արուեստէն ու նկարչութենէ քիչ մը բան հատկնալ: Աս արուեստը քանդակագործութեան աւելի բարձրաքանդակներուն նմանելու կը ջանայ, եւ երանգն ալ նոյն կենդանութիւնն ունի ինչպէս նկարչութեան մէկալ մասերուն մէջ: Աս կերպ նկարչութիւնը աղամաններ, զարդեր ու պատկերներ ներկայացնելու ուզուած տեսն կը գործածուի:

Նկարչութեան մէջ արուեստախօսական բառերը կամ բացատրութիւնները հետեւեալներն են:

1. Խառնիք, որով ուրիշ բան չիմացուիր, բայց եթէ շատ իրարու քով կեցած մարդու դէմքեր, անասուններ ու ծառեր, որոնք վախճանի մը համար հոս միացուեր են: Քանդակագործութեան մէջ խուճի բնելով կ'իմացուի պատուանդանի մը վրայ միացեալ ամէն դէմքերը:

2. Սորտեր բնելով նկարչութեան մէջ կ'իմացուի պատկերի մը մթադոյն մասերը, որոնք մնացած մասերուն փայլունութիւնն աւելի գուր կը հանեն: Նկարչի մ'ամենամեծ ծարսարութիւնը լուսոյ եւ ստուերին, բայց ու մութ գոյներուն պատշաճ բաժանման վրայ կը կայանայ: Հոս ստուեր բնելով լուսոյ նուազութիւն միայն կ'իմացուի:

3. Հարթիք (Draperie) կամ արձաններուն զգեստը կը կայանայ ձեւմանկէներէն, անոնց ծալքերը, զանազան կերպաններն եւ ուրիշ իրերը ներկայացնելու վրայ, որոնք երկրանկարներէն, դաշտանկարներէն կամ մեկն բոլորովն զատ բան մըն են: Նախ եւ յառաջ նկարչին իր նկարներն մերկ կը գծագրէ, ետքէն հազուեցնելու կը սկսի: Նկար մը վայելուչ հազուեցնելու համար զխաւսը թէնութիւնն յայնմ կը կայանայ, որ զգեստով ծածկուելու մարմնոյն մասերը ձիւղ պէտք է գիտնալ: Չգիտնալու ձիւղ ու վայելուչ ծալքը նկարչութեան մէջ մեծ յարգ ու արժէք ունի:

4. Կոնտրաստ Կոնտրաստը կ'իմացուի նկարին ան կեցուցալքը, որն որ նկարը ըստ մասին կ'երեւցնէ: Աս տեսակ գիբրով պատկերը մէկ աչքով ու մէկ երեսով կը նկարուի:

5. Քնարակ թանձր, կպուսն հեղուկ մըն է, զորն որ պատկերներուն աւելի փայլունութիւն տալու համար կը գործածեն: Ասիկա կը շիտուի կանեփի խիժէն, կտաւատի եղէն ու տեսակ մը հալուէն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԱՊՐԻԼԻ

Հիմնական դեպքանական միջակն աչքին առջին ունեցողները՝ դեպքանագործով խաղաղութեան վրայ խօսք լսած ատենին՝ անվստահութեամբ գլուխին կը ջրնցնեն:

Տարիէ մը վեր եղած դէպքերը քննողը կը տեսնէ որ իրերը դեպքանական ժողովով մը լրմնանալու բան չեն, եւ թէ աս իրաց մէջ՝ աւելի զօրավարներն առաջնորդ պիտի ըլլան քան թէ դեպքանական պատգամաւորները:

Նաբոլէոնեան Գաղղիան՝ որոշիչ պատերազմի կը պատրաստուի եւ կ'ուզէ որ Նաբոլէոնին ցեղին գոյութիւնը իբրեւ խաղաղութեան աւերման պատճառ համարուած դաշինքները (1815) ջնջուին: Գարձեալ ասիկ զատ միանգամայն գաղղիական բանակը զբաղեցնել եւ Նաբոլէոնեան կառավարութիւնը զինուորական նոր պարծանքով մը կ'ուզէ հաստատել:

Հատուցուին ի վեր Խաղաղ, Գաղղիացոց պատերազմասիրութեանը ամենէն մերձաւոր եւ համոնայն տեղը կը համարուէր: Իսկ Սարտենիա՝ նոյնպէս շատուցուին ի վեր սահմանը տարածելու տենդով մը բռնուած էր:

Իսկ Խաղաղայի մէկալ տէրութիւններն ամէն մէկն իրենք իրենցմէ Սարտենիային դէմ դնելու բաւական զօրութիւն չունին, բայց աս ալ ստոյգ է թէ ամէնքն ալ անոր բռնած ընթացից դէմ են:

Ուրեմն կը մնայ միայն Աւստրիա իբր այնպիսի զօրութիւն մը՝ որուն դէմ իբր գլխաւոր արդէլը մը Սարտենիա աւելայ կը կրճաէ եւ Գաղղիա մեծ զօրութեամբ կը պատրաստուի: Պարտէզը՝ Գաղղիայի եւ Սարտենիայի մէջ իբր արտաքին է: Ասոր տարակոյտ չկայ. թէ եւ դեպքանագործը ժողուելու ըլլայ: Հոս պէտք է որ յիշենք նաեւ Փարիզի Սէէլ պատերազմասեր լրագրին Ապր. 5ին ըսած խօսքը, որ՝ թէ եւ յանդուգն բայց շատ ստոյգ խօսք է. «Գաղղիա, կ'ըսէ, դեպքանագործութեան մէջ ասոր զինուորական զօրութեան հաստատուն մնալուն եւ Գաղղիան իր դիրքը պահելու համար, պատերազմը միակ միջոց կը համարուի:

Բայց թէ աս խառնակութիւնն էր պիտի սկսի, ասիկա հաւանականաբար դեպքանագործին ժամանակին հետ միատեղ պիտի ըլլայ: — Ժողովքն ո՞ր պիտի ըլլայ: Երբ անցեալ թերթին մէջ նոյն ատենուան խօսակցութեանց նայելով՝ հրատարակեցինք որ Լոնտոն, բայց հիմակ կը հարկադրուիք ընելու թէ դեռ որոշուած չէ, (որուն երբեմն ըլլալիքն վրայ իսկ կը տարակուսինք), երբեմն կ'ըսուի Հասակ, երբեմն Մանհայմ, երբեմն Ալեքսի:

Գաղղիա կոմսն որ Փարիզ գացած էր Ապրիլ 1ին անկէ Դուրին դարձաւ հետը մէկտեղ Նաբոլէոնին ինքնազիր թուղթեր բերաւ աւ իմմանուէլ թագաւոր Սարտենիայ: Կոմսը Փարիզ գտնուած ատենը կայսեր քով շատ անգամ եւ ժամերով ունկրեցութիւններ ունեցաւ: Բայց Փարիզէն բաժնուած ատենը՝ սուանց յանձն առնելու դարձաւ ան պայմանը՝ զոր Աւստրիա ժողովքի մը համար ասանց արդ. դրած էր, այսինքն Սարտենիայի զօրաց զինամթափ ըլլալը: Ինքն ալ վերջէն կը նայի Աւստրիա զինամթափ ըլլալը, երբն ալ վերջէն կը նայի:

Փարիզէն եկած վերջի հեռագրական լրերուն նայելով, Սարտենիա՝ ըստ առաջարկութեան Ռուսաստանին՝ ժողովքէն դուրս պիտի մնայ, որ միայն հինգ մեծ տէրութեանց մէջ պիտի ըլլայ:

Մարտի 29ին Դուրինէն հեռագիրը կը ծանուցանէ թէ Սարտենիա դեռ զօրքը զինամթափ ընելու պատրաստութիւն մը չտեսներ: Բայց զօրաց շարժումներն ստա եւ այժմ ի կախ մնացին, եւ ամէն օր զօրքը սահմաններէն ետ քաշուին կը սպասուի:

Ապրիլ 3. Փարիզէն առանձնական հեռագիրը կը ծանուցանէ թէ Գաղղիացիք Լիոնի մոտերը՝ 60.000 զօրքով Սարտենիայի սահմանները բռնած են: — Գարձեալ թէ դեպքանագործը Հասակ պիտի ըլլայ, եւ մէջն եղող տէրութեանց պատգամաւոր փոփոխակի գահեցեաց պիտի նստին:

ԵՐԽՈՒՄԱՍ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 9.

1859

Բ. ՀՈՏՈՐ

ԳՈՂԳՈՒԹԱՅԻՆ ԿԱՅՍՐԸ

Թ. Բ.

Աստուծոյ դատաստանը:



Ետեւեալ առտուան արեւը դեռ չծագած, եւ Աստուծոյ դատաստանական զանգակները դեռ չհնչած, քաղքին բոլոր բնակիչներն ոտքի վրայ էին: Ամենուն բերանն ու դիմաց վրան անկեղծ ցաւակցութիւն մը կ'երեւար, թէ եւ հրաշէկ խօսիլ (սպասել) Հենրիկոսին ձեռքն անվնաս թող տալուն վրան ամենքն ալ կը տարակուսէին, ի վերայ այսր ամենայնի հոն կը դիմէին ուր վախերնին պիտի աճէր եւ ցաւակցութիւննին զգալի եղանակաւ պիտի դրգուէր:

Մասինն բոլոր զանգակները ամէն աշտարակներէն ծանրութեամբ բայց միանգամայն սպառնալեօք հնչելու սկսան, եւ Գողգոթա լեռան վրայ եղած քաղմութեան՝ ամենուն աչքը քաղքին դրան ուղղուած աւտեն, դատաւորներն եւ բոլոր եկեղեցական ու աշխարհական եղբայրութիւնները՝ խաչով ու դրօշով, թափօրաբար դռնէն դուրս կ'ելլէին, եւ ամենուն ձեռքի ծրագներուն բոցերը կը տատանէին, եւ կրօնաւորաց ապաշխարութիւն զարթուցանող երգերը, բազմութեան ձեռքերը՝ անձկութեան ու ցաւակցութեան զգածմամբք իրարու կը միաւորէին:

Սպասողներն դատաստանին ընկերացող բազմութեան մէջ, Հենրիկոս ճերմակ պատմուճան մը հագած մերկ ոտիւք կը քայլէր, իր առջեւէն չորս ծառայք կրակարան մը կը տանէին, որուն մէջ ածուխը՝ փորձութեան խօսիլ մէջ տեղն առած՝ կը բորբոքէր:

Երիտասարդին՝ երեսին դոյնը նետած էր, որովհետեւ ինչպէս որ քրիստոնէի մը կը վայելէ, պահօք եւ աղօթիւք մահուան պատրաստուած էր, որուն անմեղութեամբ կը դիմէր, բայց աչքերը՝ սրտին քաջալիրութեան եւ համակամութեան նշաններն էին:

Չորս մունջ եւ նոյնպէս գունատեալ անձինք, Հելմոնա, Ֆիլիթէնշթայն, Ռոպէրթ եւ Վիթթէքինտ՝ Հենրիկոսին քովէն կ'երթային, որպէս զի երիտասարդը քաջալիրութիւնը կորսնցրնելու, վճատելու ըլլայ, իրեն սիրտ տան. աս քաջ մարդկան՝ որոնք իրենց բարեկամին մինչեւ ցլետին շունչն ամէն ծառայութիւնն ընելու պատրաստ էին, ո՛չ որ կ'ընդդիմանար:

Գոնրատ վեհ ու բարձր ձիու մը վրայ հեծած, եւ արքունեաց փառաւոր բազմութեամբ շրջապատած, Գողգոթայի վրայ՝ ուր աս հրոյ փորձը պիտի ըլլար, կը սպասէր:

Երբոր թափօրը Գողգոթա լեռն ելլելու ճամբուն կէսն ըրաւ, ապաշխարութիւն զարթուցանելու երգերը դադրեցան, եւ զգածմունքները ճնշող, խոր լուռութիւն մը տիրեց:

Հենրիկոս աս վայրկենիս մէջ՝ իրեն կենացը ամենէն դժնդակ տեղը հասաւ, եւ նոյն տեղն՝ արեւելեան կողմը երկու աւազակաց մէջ կանգնուած խաչելութեան աշուրները դարձուցած ատեն, պատանին աւելի սրբոյ, քան թէ յանցաւորի տեսք ունէր: Կրակարանի մէջի կրակը գրգռեցին, ծուխը կը բարձրանար եւ ամէն կողմ՝ կը տարածէր, եւ բոցը կը փայլէր: Մէջի խօսիլ հրաշէկ կարմիրալէն ետքը, եկեղեցականք «Ողբէ» էն, երգելու սկսան: Բոլոր բազմութիւնն աս երգին կ'ընկերանար եւ սրտի փրզկելով կը բաղձար որ Էկիսհայմի Գտեալն, որուն սրտին մաքուր ու անմեղ ըլլալը գիտէին, աս ծանր ամբաստանութենէն ալ Աստուծոյ օգնականութեամբք ազատի:

Մէջ մ'ալ Հոսֆուրդ կոմսն իր սեւ զրահովն ու երեսը գոց սաղաւարտովը բաղմութեան մէջէն դուրս ելաւ եւ Ռատեպուսին մօտեցաւ՝ որ կրակարանին քովն իր յաղթութեանը վրայ ուրախանալով կը կենար: Բայց հայրը ընդ իր գեղեցիկ բայց վախէն գունատած որդին՝ ապաշխարութեան պատմուճանին տակ տեսնելը, եւ աչքերէն՝ հոգւոյն մէջ զգացած ցաւն ու վախը նշմարելը, հոն մէջ տեղը կանգնեցաւ կեցաւ, բայց բոլոր առաջադրածնէն ի դործ գնել չէր կրնար:

Գոնրատ փորձը սկսելու նշանը տուաւ, Հենրիկոսին բարեկամները ծուներ դրին եւ կ'աղօթէին

Աստուծոյ որ հրաշք մ'ընէ, իսկ Հենրիկոս հաստա-
տուն քայլերով յառաջ եկաւ, եւ հաւատովը զօրա-
ցած կրակարանին մօտեցաւ որ հրոյ փորձն ի գործ դնէ:

«Վէցէք, կէցէք», գոչեց ձայն մը դաշտին մե-
ջէն. «կէցէք», գոչեց բոլոր բազմութիւնը եւ ժողո-
վըրդեան մէջէն, լեռնի վեր՝ մութ կանանչ՝ որսորդի
դբեստով գեղացի մը կը վազէր. հապճեպն իր դէմքը
կարմրեցոցած էր, եւ քրտինքը գլխուն մազերն ու
բոլոր դէմքը ողողած էր: Վեր հասածին պէս եպիս-
կոպոսին առջին ծունր դրաւ, ձեռքն երգում ընելու
համար վեր վերցուց եւ գոչեց. «Գտեալն ա՛նձը է,
եւ այնպէս ճշմարիտ է ըսածս ինչպէս որ Աստուծով՝
բուն ժամանակին հասնիլս ստոյգ է. թէ որ սուտ կը
զրուցեմ նէ, Աստուծոյ թէ ժամանակաւոր եւ թէ
յաւիտեանական պատիժը զիս հարուածէ», Գեղացին
աս ըսելէն ետքն՝ ոտք ելաւ, եւ աչքը դաժանու-
թեամբ Վերոյին դարձրնելով՝ որ որչափ ինք իրեն
ճիգ կ'ընէր ի վերայ այսր ամենայնի այլայլած էր,
ըսաւ «Գիտցած ըլլաս որ ես որսորդութենէ յոգնած
ըլլալով՝ թփերու տակ ան զառիվայրին վրայ պառ-
կած կը հանգչէի, ուր դուն աս երիտասարդն՝ որ
հիմայ հրոյ փորձէն պիտի անցնի՝ անամութաբար սրով
սպաննել կ'ուզէիր: Չեր՝ առուակին վրայէն ձիավա-
րելը տեսայ, բայց մտքէս չար բան մ'անցուցած չէի,
մէյ մ'ալ քու սուրդ փայլելու սկսաւ, եւ երիտա-
սարդն իմ կարծածէս շուտով՝ քու սրտիդ մեծ ցա-
ւովն, իր երկվարը մէկ կողմը քաշեց, եւ որովհետեւ
քու սուսերամարտութիւնդ օրոյն վրայ ինկաւ, քու
բռնութիւնդ զքեզ ձիէն վար կործանեց, ձին քու
կննալովդ խրտեցաւ, կից նետեց, եւ ինչպէս կ'երեւայ
դուն անկէ վերաւորեցար: Երիտասարդին՝ զքեզ ջրոյն
քովը տանին, քու բերնիդ, երեսացդ արիւնը լուայը
տեսայ, եւ երիտասարդը քու վրադ գլխով, քեզի
պէս անարժանի մ'ամէն ձեռքէն եկածն ըսաւ: Յան-
ցանքներդ խոստովանիլդ ալ լսեցի, անոր ալ վկայ եմ
թէ Էկիսհայմի դտեալն իր սրտին բարութեամբը
քեզի թողութիւն տուաւ, եւ թէ դուն ալ հաստա-
տեցիր թէ զիշխանութիւն աւազակաց մատնողը դուն
ըլլաս, եւ զինքը քաւարանի գինետունը խաւրած ը-
լլաս: Եւ որովհետեւ ես մեծամեծաց գործքին մէջ
խառնուիլը չեմ սիրեր, անոր համար թփերու մէջ
պառկած տեղս հանդարտ կեցայ, բայց հիմայ քաղքին
դրան առջին հոս տեղս պատահելիքը լսելով, հոս
աճապարեցի եւ ահաւասիկ իմ ըսածներուս ճշմար-
տութեանը վրայ պատիւս ու կեանքս զոհելու պա-
տրաստ եմ»,:

Ընդամ մը ճշմարտութեան ճամբան բացուելէն
ետքն, ալ յառաջ երթալը դիւրին կ'ըլլայ, այսպէս
եղաւ նաեւ աս դէպքիս մէջն ալ, գեղացւոյն դեռ
խօսելու վրայ եղած ատեն, ուրիշ մ'ալ հրապարակի
մէջ մտաւ որ էր Հենրիկոսին վրայ՝ գիշերանց իշխա-
նուհւոյն հետ Ասիէն դարձած ատենը՝ նետն արձա-
կողը՝ եւ երիտասարդին հետ կուռի բռնուելով՝ ե-
րկվարէն ինկող եւ անոր ազնուականութեամբը՝ մա-

հուրնէ՝ աղատողը: Աս մարդը խղճին խայթէն յաղ-
թութեամբ, մեծ խաչին առջին եկաւ, կեցաւ եւ իր
տիրոջը՝ Ռատէպոռնին նայելով անոր բոլոր չար խաղն
երեւան հասնեց՝ թէ ինք Ագնէսին ասանկ ընելովը՝
կայսեր բարեկամութիւնը նորէն վաստակիլ կ'ուզէր եւ
այլն: Աս մարդն՝ իր խղճմտանքին յանկարծ արթն-
նալովը նաեւ ուրիշ բաներ ալ երեւան հասնեց, որ
մինչեւ հիմայ թաղեալ մնացած էին: «Չէ թէ Հոս-
ֆուրդ կոմսն էր», կ'ըսէր «որ զՎերոյ ի սկզբան պա-
տերազմի գրգռեց, այլ ինք Վերոյ իր մարդիկները
խթած էր որ Հոսֆուրդին դէմ՝ ձեռքերնէն եկածն
ընեն, եւ աս բանս Հոսֆուրդին լեղին արեանը մէջ
մղեց. բայց ասկէ ինքն էր նաեւ որ իր գրացւոյն՝ Հոս-
ֆուրդ կոմսին ամէն տեսակ յանդիմանութիւններն
ու թշնամանալից խօսքերը կը զրուցէր, որոնցմով Հոս-
ֆուրդ ձանձրացած ըլլալով իրեն պատերազմի հրա-
տարակման թուղթը խաւրած էր: Ինք աս թուղթն
իրեն օգտին գործածելով կայսեր դիմած եւ զանի
իբր խոսովիչ ամբաստանած էր, եւ կայսեր օգնակա-
նութեամբն անմեղին ամրոցը կործանել, ինչքը աւար
առնուլ եւ իրեն վրան ալ արքայը հանել տուած եւ
անոր բոլոր ստացուածքը ժառանգած էր: Իմ տէրս
ասանկ մարդ մըն է. եւ նոյն ատենն իսկ երբ խեղճ
մարդուն ամրոցը կ'այրէր, իմ սիրտս ալ տոչորող
կրակ մը կը հիւծէր, եւ արդէն նոյն ատեն կ'ուզէի
աս խաբէութիւնն երեւան հասնել. իմ աս տիրոջս
ծառայութեան մէջ ստիպուած էի շատ անգամ իմ
չուզելովս ալ անօրինիլ. բայց՝ երբոր ես վերջի ան-
գամ մ'ալ անօրինեցայ եւ աս Գտեալին սիրտը նետ
մ'արձակեցի եւ անոր հետ կուռի բռնուելով ինկայ,
երբոր ինք չէ թէ միայն ինծի կեանքս շտորհեց այլ
նաեւ զիս թող տուած գացած ատենը «Աստուած
քեզի առողջութիւն տայ», գոչեց. առաջագրեցի որ
ալ անկէ ետքն ուրիշ մարդ ըլլամ: Ես խղճմտանքս՝
աս խոստովանութեամբ թեթեւեցնելով՝ Աստուծոյ
կամբը կատարեցի, հիմայ ինչ որ ըլլամ նէ հոգս չէ»,:

Ըս վայրկենիս մէջ՝ երբոր բոլոր բազմութիւնն
ուրախութեան աղաղակ մը հասնեց, աշխարհածանօթ
եղած Ռատէպոռնը՝ վերջի դատաստանի օրուան հա-
սածի պէս դողդողալու սկսաւ, եւ նոյն իսկ կայսրը
տեսաւ որ կուռութեամբ իր թագին աւազակն հա-
մարածը՝ հրապարակաւ պաշտպանուելով արգարացաւ:

Հիմակ ալ զարկած էր ան ժամը՝ որուն մէջ
Լէոբոլտոս արքորեալը պիտի կանգնուէր. որ երեսը
բանալով դաժան աչօք Ռատէպոռնին երեսը նայեցաւ
ու գոչեց «Իր ճանչնան զիս», Ասոր վրայ ալ ձեռքէն
ձեռքնոցն հասնելով, ահիւ սասանած Վերոյին ոտքը
նետեց՝ զինքը մահուան կամ կենաց մարտի հրաւի-
րելով:

Վերոյ մենամարտութեան նշանը գետնէն չվեր-
ցուց, այլ գունատեալ եւ բոլոր անդամներովը դող-
դողալով գոչեց. «Սուտ եմ, բոլորն ալ սուտ է»,:

Վերկայ գանուող եպիսկոպոսը ծնեցաւ եւ եր-
կաթի ձեռքնոցը վերցնելով կրակի մէջ նետեց: Բու-

լոր ժողովուրդը լուսութեամբ ըլլալու բանին կը սպասէր. եպիսկոպոսն երբոր տեսաւ որ երկաթի ձեռքնոցը կրակի մէջ կարմրցաւ “Հիմայ կարգը քեզի եկաւ Ռատեպոսն կոմս, ըսաւ, թէ որ վրաց եղած ամբաստանութիւնները սուտ են ցուցնուր. մահու եւ կենաց վտանգով զքեզ մարտի հրաւիրողին երկաթի ձեռքնոցն՝ մերկ ձեռքք բռնէ, թէ որ ձեռքը անարատ կը մնայ, ան ատեն արգարութեան սուրը քու ամբաստանողդ կը ջախջախէ: Աս գործքովդ վրաց եղած ամբաստանութեանն, մարքէ սրբէ զքեզ այսչափ բազմութեան առջին:

“Շ նորհք, ողորմութիւն, կը գոչէր Ռատեպոսն ծուր գնելով: “Ես ըրածներս՝ որոնց համար որ հիմայ կ'անբաստանուիմ, չար ոգիէ կուրնալով ըրի: Շ նորհք, ողորմութիւն: Անացս միայն ինայեցեք, նետեցէք զիս բանտի մը մէջ, հոն կ'ուզեմ ապաշխարել, միայն կեանքս, կեանքս շնորհեցէք ինծի,:

Ժողովուրդն ալ չկրցաւ դիմանալ, աղաղակ մըն է փրթաւ, Ռատեպոսնին գլուխն անէծքներ կը թափէին որ այսպիսի անմեղն մը՝ ասանկ անօրէն խաղ խաղացած էր, եւ բազմութիւնը վրան յարձակելով զինքը կայսեր ձիուն ազդերէն՝ ուր ողորմելին ապակնած էր եւ զին կը բռնէր, բռնութեամբ քաշեցին հանեցին եւ հետեւեալ վայրկենի մէջ իր դին Աստուծոյ նախրեալ տեղն՝ ուր իր անօրէնութեանցը պսակը շինելու վրայ էր, գետինը տապալած կը կենար:

Աս գործողութեան քանի մը ժամ յառաջ, կայսեր պալատը բարի մարդու մը մեռնելու խուց դարձած էր՝ ուր բարեկամք, դրացիք եւ ծանօթք ժողուած, արտում տխուր, կարծես թէ անբժշկելի հիւանդի մ'անկողնոյն քովը կը կենային. եւ միայն ընչասէր ժառանգներն իրենց ներքին ուրախութիւնը հազիւ կրնային բռնել որ արտաբուստ չցուցնեն. իսկ հիմայ՝ քիչ մ'առաջ խոր տխրութեան մէջ եղող պալատը՝ հարսանեաց սրահ մը դարձած էր, ուր հիւրոց եւ հանդիսատեսաց երջանկութիւնը զամէնքն ուրախութեան կը հրաւիրէր, ի բաց առեալ միայն մէկ անձ մ'որ մրմնալով եւ տխրութեամբ գետինը կը նայէր եւ իր բախտին գէմ կը գոռար:

Այսպէս արտում կեցողն էր Աստուծոյ: Ինք Գողգոթա լեռան վրայ անտարբեր պաղութեամբ կեցած կը նայէր՝ երբոր կատաղ ժողովուրդը՝ ողորմելի չուտուն իր ձիուն տակէն ձգձգելով օտքի տակ կ'առնուր. Գոնրատ՝ Գողգոթայէն վար իջած ատենն ալ, ժողովրդեան ուրախութեան աղաղակներու մէջ մի եւ նոյն պաղութիւնը կը ցուցնէր, եւ միայն երբեմն երբեմն աչքը մէկ կողմը դարձնելով “Ես Ռատեպոսն կը նայէր, որ զինքն Հենրիկոսին հայրն ըլլալը ճանչցուցած էր, եւ Ֆիլիսթէնշլայնին, Հելմոնտին, Ալթթէքիստին եւ Ռոպերթին ընկերութեամբը, կամաց կամաց ժողովրդեան մէջէն՝ որ իրեն “կեցցէ, կը գոչէին, կը քալէր. եւ ասոնց՝ իրեն երկնցուցած ձեռքերը կը թօթուէր: Կոյնը կ'ընէր նաեւ Հենրիկոս:

Գոնրատ աս առտուան դէպքին վրայ տժգոհ տուն մտաւ, եւ հոն ալ իր ուղած խաղաղութիւնը չգտաւ. որովհետեւ անմիջապէս բոլոր անցքերը ժողովրդեան բազմութեամբը լեցուցան եւ “կեցցէ կայսր, աղաղակներու մէջ շատ անգամ “կեցցէ կէտբոլոս Հոսֆուրդի կոմսն եւ իրեն ասպետական որդին Էկիսհայմի գտեալը, բառերն ալ շատ կը խառնուէին:

Հելմոնտ կոմսն ու Ֆիլիսթէնշլայնն ուր որ կ'երեւային ժողովրդեան “կեցցէ, աղաղակներով կ'ընդունուէին, որովհետեւ ժողովուրդը գիտէր որ Հելմոնտ կոմսը՝ կէտբոլոսն եւ Հենրիկոսին մէջ ըլլալու մարտը կարելի ընելու համար՝ վերջինն իբրեւ որդեգիր գրել կ'ուզէր, իսկ Ֆիլիսթէնշլայնն անոր ասպետական հարուածը տալու պատրաստ էր: Ժողովուրդը ինդրեց որ աս բանս հիմակ ըլլայ. սենեկապետը՝ զինքն պատրաստ կը ցուցնէր. իսկ Հելմոնտ կոմսն երգում ըրաւ որ Հենրիկոս Հոսֆուրդի կոմսը՝ թէ եւ իր սերունդը ճանչցուցաւ, բայց իր եւ Ալէնտէլային մահուանէն ետքը, նաեւ Էկիսհայմի ալ տէրն ու ստացիչը պիտի ըլլայ:

Ժողովրդեան մէջ ամէն մէկուն դէմքն ուրախութեանն այնպէս կը փայլէր որ կարծես թէ Գտեալին երջանկութիւնն անոնց վրայ կ'երթար. եւ երթալով ժողովրդեան ձայնը կը բարձրանար թէ կայսրը Լէոբոլոսին վրայէն Կոստան վերցնէ, եւ Աստուծոյ դատաստանը ի շնորհս Հենրիկոսին ըլլալէն եւ իր ամբաստանողը պատժուելէն վերնալէն ետքը, պէտք է որ անոր ինչքերն Հենրիկոսին տայ:

Գոնրատ արտաբուստ միայն ինք զինքը զուարթ ցուցնելով ժողովրդեան կամքը հաճել ուղեց, որովհետեւ կը զգար որ աս վայրկենիս մէջ անոնց ուղածը զլանալը կարելի չէր: Հենրիկոս իր Կոստան, Էկիստն ու Կոստան ընդունած ատեն, աչուրներն իր հօրը մեծարոյ եւ ասպետական դիմացն ուղղուած էին, եւ երբ որ աս վայրկենիս մէջ գունատած կնիկ մ'ալ բերին՝ որ Գողգոթա լեռան ստորոտը. “Հարաչէկ խփը հիմայ ձեռքը պիտի առնու, խօսքերը լսած ատենը մարած ինկած էր, Հենրիկոս ուրախութեան աղաղակ մը հանեց՝ եւ իր բարի դայեակը՝ զոր հիմայ Հելմոնտ կոմսն իրեն իբրեւ ճշմարիտ մայր կը յանձնէր՝ այնպէս բազկացը մէջ գրկեց որ կարծես թէ միայն մահը զերեքը իրարմէ կրնար քակել:

Հիմակ երջանկութեան հասնողներն ու իրենց բարեկամներէն ամէնքն ալ դէպ ի սենեկապետին տունը կը ձիւղարէին, որ այսօր զամէնքն իբր հիւր ընդունելու կը սպասէր: Ֆիլիսթէնշլայնն մեծագին սեղան մը պատրաստած էր, ուր ամէն իրար նոր ճանչցողներն եւ իրենց բարերարները պիտի բազմէին, եւ աս սեղանի ատեն՝ գինեոյ բարեմաղթութիւնները բուրն ալ Զարմանալի տղուն՝ Էկիսհայմի գտեալին էին, որուն՝ սեղանի բազմողները դեռ Հենրիկոս անունը կու տային, որովհետեւ աս անունն իրենց շատ սիրելի եւ մեծարոյ էր:

Հոսփուրդ կոմերսիոն սեղանէն ետքը, իր ընտիր բարեկամաց մէջ՝ իր բոլոր արկածներն ու պատմութիւնը կը պատմէր, բայց զՀենրիկոս կայսեր դէմ չգրգռելու համար զանի միշտ կը պաշտպանէր՝ եւ այնպէս կը պատմէր իբր թէ կայսրն իբրեւ արդար տէր մը, Վերոյին ստուծիւններէն խաբուելով ըրած է. եւ թէ ան ալ բնաւ չյիշեց որ կայսրն իրմէ զտղայն գողնալ ուղած ըլլայ. նոյնպէս Գասէկարդին գնդոյն մէջ իբրեւ իր որդին համարած տղուն վրան ալ, բնաւ բան չխօսեցաւ: Երբոր գիշերն ուշ ատեն Հենրիկոս քնանալու դացած էր, Լէոբոլտոս սենեկապետին աւանդ բան պատմեց. նոյնպէս սենեկապետն ալ իր լուծութիւնն աւելցնելով յայտնեց որ կայսեր զՀենրիկոսն հալածելուն պատճառն ալ ան չէր որ Հենրիկոս Վերոյին վրայ յարձակած էր, այլ յանկարծ անոր աւշաջը վրայի բիծը տեսած ըլլալով, եւ իրմէ՝ մօրը պատահած մոլեղի դէպքը լսելով, իմացած էր որ անտառին ան ասպնջականին տղան է՝ որուն քովն ինք անքուն գիշեր մ'անցուցած եւ ան ատենունէ ի վեր իր հանգիստն ու խաղաղութիւնը կորսնցուցած էր: Սենեկապետը մի եւ նոյն ատեն իր բոլոր կասկածներն ալ Լէոբոլտոսին յայտնեց՝ թէ Գոնրատ իր նախապաշարմամբ կուրացած՝ զՀենրիկոս կորսնցնելու ետեւէ պիտի իյնայ, մանաւանդ հիմազ որ Հենրիկոս դքսոյ պատիւն ալ հագած է, եւ իր իբր զարմանալի տղայ ունեցած յատկութիւններովը Գերմանիայի կայսերական աթոռոյն աւելի մերձեցած է: Աս պատճառիս համար խորհուրդ կու տար անոր որ իրենց բոլոր ստացուածքը ծախեն եւ Գերմանիայէն դուրս ելլելով, կայսեր ձեռքէն ապահով ըլլան, որ իր նախապաշարմունքներէն՝ թէ աս երիտասարդն իր թագին աւազակն ըլլայ, անբժշկելի է:

Լէոբոլտոս՝ ֆիլսթէնշթայնին խօսած ատենը՝ գետինը կը նայէր, եւ երբոր սենեկապետը խօսքը լմնցուցած ատենն՝ ան կարծիքն ալ յայտնեց թէ Գոնրատին նախապաշարումն անբժշկելի է, Հոսփուրդը ծիծաղեցաւ եւ իբր թէ իրեն հաղորդած յատկագիտի վրայ շատ գոհ ըլլայ՝ ձեռքը ճակատին վրայ դրաւ եւ ըսաւ «Իմ Հենրիկոսս հիմայ պէտքը չէ որ պալատէն հեռանայ. ինք անանուն վիճակէ, ուրիշէն կախում ունենալէն, աղքատութենէ, յանկարծ ասպետի, դքսոյ կարգն անցաւ եւ հարուստ կալուածատէրի անկախութեան բարձրացաւ, թէ որ իր բարձրանալէն ետքը փախչելու ըլլայ՝ շատերը հարկաւ կը համարին թէ խղճմտանքն՝ այսչափ պատուոյ անարժան ըլլալը կը վկայէ»:

«Վասպէս կարծելը խենթերու է», պատասխանեց Ռոպէրթ, որ ֆիլսթէնշթայնին ըսածին պէս՝ շուտով Գերմանիայէն հեռանալն ապահով միջոց մը կը համարէր:

«Չէ, որդեակ», պատասխանեց Լէոբոլտոս. «խենթութեամբ հետ ալ բանաւորութեամբ վարուելու եւ անոնց բարի օրինակ տալու է. վերջապէս՝ կաղաչեմ ձեզի որ յատակագծիս դէմ չդնէք: Գուրբ իմ գիտ-

ցածս չէք գիտեր. եւ ապագայ ատեն՝ ըլլալիքն ըլլալէն ետքը՝ թէ որ ձեզի պատմեմ, ինծի իրաւունք կու տար»:

Հելմոնտ եւ Վիլթիլթէրինս՝ որոնք զՀոսփուրդն եւ իր քաջ զաւակն աւելի իրենց մօտը կ'ուղէին քան թէ հեռու՝ գլուխնին ծռելով իրաւունք տուին, թէ եւ ինչ բանի համար իրաւունք կու տան՝ չէին գիտեր. բայց որովհետեւ Լէոբոլտոսին կերպարանաց վրայ մեծ վստահութիւն ու հաստատութիւն կը տեսնէին, դէմ դնելը շատ դժուար կը համարէին:

Լէոբոլտոսին եւ Վերպէրկային իրար գտնելու ուրախութեան գինովութիւնը, քանի մը շաբաթ տեւեց. եւ աս ժամանակիս մէջ՝ եպիսկոպոսը Հոսփուրդին ստացուածոցը վրայէն նզովքն եւ իր վրայէն աքսորը հրապարակական օրհնութեամբ մը վերցուց, եւ իր ամրոցին փլատակներուն վրայ՝ սկսաւ նոր եւ ընդարձակ ամրոց մը բարձրանալ, եւ օր քան զօր Լէոբոլտոսին համար ան անգին տեղն՝ ուր ինք իր ֆլեյշ-ցմահ հասարակութիւնը գանձը գտած էր, շէնքը կ'աճէր:

Լէոբոլտոս՝ Ռատեպոսնին պալատին մէջ բնակել չուզեց՝ որ աստուածային դատաստանաւ, բոլոր կալուածներովն իրեն եւ Հենրիկոսին ինկած էր, այլ մինչեւ որ իր ամրոցն ու պալատին շինութիւնը լմնցաւ նէ, Ասիէնի մէջ բնակեցաւ:

Մնացածը գու առիւմ:

ԳԱՂԹՈՂ ՀԱՅ ՄԸ

- Մնան բարով իմ բերկրալից որրոցըս,
- Պերճ Մասիս՝ յաւէտ մշտաւ բարով.
- Աղէկարը հրաժեշտը տխուր լանջքիս մէջ
- Ինչ յուզմունք կ'հանէ, ս՛հ, ինչ խըռով:
- Յարկերէդ հեռու միակ մէկ քայլ մը՝
- Թէպէտ պարզ, անշուք են ու անշէն,
- կը զմանն թողբերն իրենց պաշտօնը,
- Աշխարհքներ սրտիս վրայ կը ճնշեն:
- Մթազնած աչքերն՝ ներքնոյն նկարը,
- Ետեւնին միշտ կը նային անթարթ,
- Ամպերուն ըստուար քօղին մեջէն ալ
- կը փնտուեն դեռ ցանկալի կամարդ:
- Զուր ցամքած ու կիսաբաց բերանը
- կը ջանայ կրցել պարզ խօսք մը գեթ,
- Ա՛խ, հաղիւ կրնայ գանալ մէկ բառ մ'որ
- Ցուցնէ քեզ միտքն երախտագէտ:
- Մնան բարով կ'ըսէ լիկ, բայց աս խօսքը՝
- Մեծ մ'ըսաւ*, եւեւ սէր ու գորով,
- Յաւ, կակիծ կ'յայտնէ քան լացքն ու ողբը,
- Բան հաղար խօսքն: Հեղ մ'ալ մնան բարով:

* Լոբո Պոլարն

Ծ Ա Ղ Կ Բ Մ Ը Ա Վ Ո Ր Բ Ի Ն Ն

Գ. Ս Ո Ւ Խ Ե Ր

Շոռչան, (Չամպագ Liliium).

Շառչանն ինք իրեն ծաղիկ տեսակ մը կը կազմէ, ծաղիկը 6 տերեւ ունի եւ զանգակածեւ է. ամէն մէկ տերեւն ալ իր երկայնութեանը վրայ նեկտարի կամ հիւթոյ մը գծեր ունի:

Հրաշաշան (L. bulbiferum) Հարաւային Գերմանիայի, Հելլենտիայի եւ Իտալիայի լեռանց վրայ կը գրտնուի: 2—3 սանաչափ բարձր է. նեղ ու նիզակածեւ տերեւներ, ու կանգուն եւ կրակի պէս կարմիր ծաղիկներ ունի: Ասոր մէկ տեսակն ալ նորրնջագոյն ծաղիկներ ունի: Կան ուրիշ տեսակներ ալ օրինակի համար բազմաթերթ, դոյնդոյն եւ այլն: Ասոնց ամենուն սոխերն ալ իրարանման են՝ գեղնիկ եւ թեփոտ: Քիչ մը շուք եղած տեղ կը անկուի եւ ամէն 3 տարին մէջ մը կը փոխադրուի: Ամէն տեսակ հողի մէջ յառաջ կու գայ եւ խիստ շատ կը բազմանայ:

Սպիտակ Շ. (L. candidum) 3 սանաչափ բարձրութիւն ունի տերեւներուն ձեւը վարի կողմը լեզուի, իսկ ծայրը նիզակի ձեւ ունի. ծաղիկը մեծ, ձեւն պէս ձերմակ է եւ դեղին փաշտոյ անոթներ ունի: Սոխը դեղին, թեփոտ է, եւ շուշանին աս տեսակը շատ անուշահոտ է: Ասի զանազան տեսակներ ունի 1. Սպիտակ Շ. դեղին բծաւորեալ գերեւներով 2. Ճերմեկոյն բծաւորեալ գերեւներով 3. որդան կարմրով բծաւորեալ գերեւներով, 4. սպիտակ եւ բազմաթերթ ծաղիկով: Ասոնք փափուկ եւ քիչ մը խոնաւ դեանի վրայ կը անկուին: Արմատն կ'աճին կը բազմանան:

Վարդինեան Շ. (L. carolinianum) քառ մեծի մասին մէկ ծաղիկով միայն ցօղաններ ունի, որածայր տերեւներով, եւ վար կախուած ծաղիկով է, որուն վրայ սեւ բծեր կան եւ տերեւներուն ծայրերը նորրնջագոյն եզրեր ունին: Աս ինչպէս նաեւ վերին ալ պարտիզի ծաղիկներ են. ասի աշխան կը ծաղիկ եւ սոխերուն աներով կը բազմանայ, որոնք 3 կամ 4 տարին մէջ մը գլխաւոր սոխը հասնելով նորէն անկուած ատեն, քովէն կը զատուին, բայց աս գործողութիւնը ծաղիկը լոյննակէն ետքը պէտք է ընել:

Վալարմիր Շ. (L. chalcedonicum). Հարաւային Եւրոպայի եւ փոքր Ասիայի ամենի մըն է: Գեղին եւ թեփոտ սոխերէն 2 սանաչափ բարձր ցօղան մը յառաջ կու գայ, որուն վրայ գծաւոր ու նիզակածեւ տերեւներ պատած են որոնք քանի վեր կ'երևն կը պղտիկան. Յունիսի Յուլիոսի մէջ կը ծաղիկն. ծաղիկը սքանչելի կարմիր եւ դեղին է, եւ ծաղիկն տերեւները սեւ բծաւորեալ:

Ղաբոնայի Շ. (L. japonicum). Տեղը Չինամասին ու Համբոն է. Յուլիոսին կը ծաղիկ. ասոր սոխը մեծ չէ, գոյնը ձերմակ է եւ թեփոտ: Ցօղանը 1—2 սանաչափ բարձր. հասարակօրէն 1 բայց երբեմն 2 ծաղիկով: Ծաղիկը մեծ, ձերմակ, շատ սիրուն եւ հոտաւետ է: Եւ որովհետեւ աս ծաղիկը քիչ մը փափուկ է, ընձանակի մէջ կը պահուի:

Վերջաշաշան (L. superbum). Հելլենտիայի Ամերիկա. 4—5 սանաչափ բարձր բազմածաղիկ. տերեւներուն ձեւերը վերիններուն նման. ծաղիկը նորրնջագոյն՝ մեջերը սեւ բծաւորեալ եւ վար կախուած. աս ամենին իր ծաղիկներովը բիրամիտի ձեւ ունի: Յունիսին Յուլիոսին կը ծաղիկ եւ պարտիզի ծաղիկ մըն է:

Վազրաշաշան (L. tigrinum). 2—3 սանաչափ բարձրութիւն ունի եւ բազմածաղիկ է, որոնց գոյնը նաւրնջի պէս կարմիր եւ մութ գորշ բծերով բծաւորեալ: Տերեւներուն մեջերէն բուսած փոքր ծիւրերն կը բազմանայ: Բաց օդի մէջ կը մնայ եւ Աւգոստոսին կը ծաղիկ: Շաքիլ ծաղիկ մըն է որ ամէն պարտիզաց մէջ հարկ է որ զանուի: Թեւ որ ասոնցմէ շատ միատեղ անկուելու ըլլան դեղեցիկ ամա. մը կ'ըլլայ:

Ա Ն Բ Ա Ր Հ Ա Վ Բ Ա Վ Ա Ն

Աստրալիայի Ներքին մասերը:

Աստրալիայի ներքին կողմանց վրայ մեր ունեցած ճանօթութիւնը 1788էն ի վեր է, որովհետեւ աս ատենէն յառաջ Եւրոպայի մը՝ հաւանականաբար հոն դեռ ոտք կոխած չէր: Ճէքսոն նաւահանգստի մէջ հիմնուած՝ յանցաւորաց դաղթականութիւնը, հետզհետէ նորէն դաղթողներով տարածեցան, եւ սկսան շրջակայ տեղեր ալ բնակութեան համաձայն տեղ փնտռել: Եզերաց վրայէն դէպ ի հիւսիս ու հարաւ յառաջ դացին եւ մինչեւ կապոյտ լեռանց ստորոտը հասան:

Երանց աս շրթաները ծովեղերէն 50—70 անդամըն հեռաւորութեամբ՝ ծովեղեր հետ զուգահեռական կ'երթան, եւ դաղթականներն՝ Աստրալիայի ուրիշ մաշ սերէն զատող արդէքներն ասոնք էին: Թեւ եւ արդէն շատոնց շատ փորձեր եղան աս լեռներէն անդին անցնելու՝ բայց վայրագար. այնպէս որ աս արդէքներն անցաղթելու եւ լեռանց մէկալ կողմն եղող երկիրներն անձամբ համարուեցան: Գծուարութիւնն ան չէր որ լեռները շատ բարձր ըլլան (որովհետեւ միջին բարձրութիւն մ'ունին). այլ վանդիկ աս լեռները խորունկ անդունդներու եւ գրեթէ ուղղաձիգ պատերով վիհերու լաբիրինթոսներով լի են, որոնք այնպիսի զարմանալի եղանակաւ իրարու մէջ մտած են որ վրանին ելելը կարելի չէ: Շատ զննորականներ, եւ հանձարագետներ (ingenieur) իրենց փորձերուն մէջ կեանքերնին զոհեցին: Տալս պաշտօնակալը 1789ին առջին փորձն ըրաւ, հետը պղտիկ զորաբաժին մ'ալ ունէր, բայց եւ ոչ լեռանց առջին կարգերուն կրցաւ հասնիլ: Հետեւեալ տարին՝ Թանգ նաւապետը համարձակեցաւ, բայց իրեն փորձն ալ առջինէն լաւագոյն չեղաւ. նոյն վախճանն ունեցաւ 1793ին Բէթելսոն զորապետը, թեւ եւ Արիլիկէն տաժանելի ճամբորդութեանցը վարժած էր. նոյնպէս ծովու վրայ մեծապէս յանգուզն եւ ամէն բանի ձեռնամուխ եղող Պր. Պաս ալ, 1796ին Երկայն աշխատութենէն ետքը, հարկադրեցաւ աս գործընէն ետ կենալու: Թեպէտեւ Պաս իր թեւերուն վրայ հաստատած երկրթէ ճանկերով, եւ շուտով քանի մը ահաւելի անդունդ մէջ մտաւ, բայց արտաքոյ կարգի բազմաթիւ գծուարութիւններէն յոգնած՝ կամաց կամաց աս համալու մն ունեցաւ թեւ աս լեռանց շրթայէն մէկալ կողմն անցնիլն անկարելի ըլլայ: Տեղացոյց սուտապերական եւ զրգոտող պատմութիւնները՝ թեւ լեռանց անդի կողմն մեծ ծով մ'ու ձերմակ բնակիչներ ըլլան, որոնք Եւրոպացոց պէս ծովեղերեաց աներու մէջ բնակին, հետաքրքրութիւնը կ'աւելցնեն:

Վերջապէս՝ դաղթականութեան 26երորդ տարին (1813) իրենց մէջ մեծ երաշտութիւն մը եղաւ: Ծովե-

դերաց եւ լեռանց շղթաներու մէջ եղած երկրի միջոցը ջրոց պահաւածութենէն բոլոր այրեցաւ, փոքր արուակները ջրոցան, եւ անասնոց մեծ մտոր ճարակի պահաւածութենէն ստոկեցան: Բայց աս դժբախտութիւնը՝ տեւական բարեբախտութեան մը պատճառ եղաւ: Աս մեծ կարօտութիւնը Պլըքսէնտ, Ուէնթուէրթ եւ Լանսըն երեք քաղաքները զրգուէց որ միացեալ զօրութեամբ լեռանց մէջ մտնեն, եւ մէկալ կողմը իրենց արջարաց տեղ զբռնեն: Ասոնք՝ իրենցմէ առջեւ ճամբորդներուն միտ չբարձր՝ միշտ աչքերնուն առջին ունեին, այսինքն թէ գետերուն հոսանքները միշտ դէպ ի արեւելք կ'երթան եւ ովկիանոս կը թափին. եւ աս բանն աչաց առջին ունեհարով հալաւակ ուղղութեամբ դէպ ի ներս զարկին եւ աս եղանակաւ լեռանց գլխաւոր շղթայի մը հանդիպեցան, ուր մեծ աշխատութեամբ եւ 50 անգլ. մղն ճամբայ ընելէն ետքը կրցան մինչեւ այնպիսի կէտ մը ելլել, ուստի որ առջեւնին ընդարձակ եւ ճարակաշատ երկիր մը տեսան: Յանցաւորաց դործունէութեամբը քիչ ատենուան մէջ դէպ ի սն երկիրը դիւրաւ անցնելու ճամբայ մը շինուեցաւ, եւ աս երկիրս մէջ տեղը Մագգարի գետին քով Պատթորթ քաղաքը շինուեցաւ:


Երկրին ներքին կողմերն առաջին մեծ ճամբորդութիւնն ընողը՝ 1817ին Օքսլէյ գօրավարն եղաւ՝ որուն գլխաւոր մտադրութիւնը Լոնտոն գետին ընթացքը որոշել էր: Աս գետն երկայն եւ անթիւ կորութիւններէն ետքը հարթերես գետնի մը վրայ՝ անդնդախոր ճախնի մը մէջ աներեւոյթ կ'ըլլար: Աս տեսնելով միտքն եկաւ որ աս գետը անբաւ ճախնի մը կը փոխադրուի, եւ ճամբան ալ յառաջ տանիլ չուզեց թէ եւ 20 մղն ալ յառաջ երթալու ըլլար Մորամպիճի դետը կը դանէր, որ աս հարթերես երկրին ճախններէն կը ծնանի: 400 մղնի չափ երկրին աս կողմերը քննեցին եւ 5 շաբաթ շարունակ ճաճախուտ տեղերու վրայէն կը քալէին, եւ գիշերուան հանգիստ մ'առնելու համար չոր տեղ մը չէին գտներ:

Տանուկներ արսի ետքը, ուրիշ ճամբորդներ Մագգարի գետին ուղղութեամբը յառաջ գացած ատեննին առջինին նման հարթերես երկիր մը գտան, որուն վրայ նոյն գետը շատ ծիւղերու կը բաժնուէր: Ճամբորդին մէկը նաւակ մը մտաւ եւ ձեռքը երկայն եղեգով մը աս հեղեղին վրայ այնչափ յառաջ գնաց որ ցամաք երկիրն ու ծառերն իր տեսութեան դաշաէն կործնուց եւ հարկազրեցաւ նորէն իրեն ընկերացը ետ դառնալ:

Աս եղանակաւ երկու գետերուն ընթացքը դիտուելէն ետքը՝ որոնք անբաւ ճախններու մէջ աներեւոյթ կ'ըլլային, յառաջ բերուեցաւ որ Աւտորալիային միջին կողմերը մեծ ծով մ'ըլլայ: Բայց աս ճամբորդութիւնները ձմեռն ու թաց եղանակներու մէջ եղած էին, եւ երկրին յատկութեանց միայն մէկ հատը կրնային ցուցնել: Լեռանց վրան անձրեւներն անանկ սաստիկ են, եւ անոնցմէ լեռն ի վայր յառաջ եկած հեղեղներն անանկ զարհուրելի են որ առջեւնին ինչ որ գայ կ'աւրեն կ'ապականեն եւ կը տանին: Օքսլէյ ասանկ անձրեւի մը հանդիպելով անանկ մեծ վտանգի մէջ մտաւ՝ որ մերձաւոր տեղ լեռ մը չըլլալու ըլլար, կենցքը պիտի կորսնցնէր: Սթեօրթ նաւագետին ամառ ատեն նոյն կողմերն ճամբորդութիւն ըրած ատեն՝ աս ճախնախուտ երեսն՝ այնպէս չոր էր որ բոլոր երկիրը՝ չոր մակերեւոյթ մը կը ներկայաւ-

ցընէր: Ան մեծ եւ աւերելոյթս անբաւ լիճերն՝ որոնց մէջ ճամբորդները նաւով կը պարտէին, հիմակ ընդարձակ եւ չոր երես մըն էր, որուն վրայէն արեգակն կիղիշ ճառագայթները կը ցոլանային: Միայն առդին անդին քիչ մը ջրեր ու ծակեր կ'երեւային:

Մնացածն էլ անհրաժեշտ:



ԲՈՎԱՆԳԱԳՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵԱՍՆԻՑ

Քանդակագործութեան վրայ:

Քանդակագործութիւնն (Sculpture) ան արուեստն է՝ որն որ գծագրութեան ձեռքով ու երկվիթի գրչի օգնութեամբ բնական առարկաներուն կը նմանի: Քանդակագործութեան նիւթերն են, մարմնը, քար, ոսկի, արծաթ, պղնձ ու փայտ: Քանդակագործներն աս նիւթերուն վրայ կամ խորաքանդակ եւ կամ բարձրաքանդակ գործուածներ կը շինեն:

Բարձրաքանդակ պատկեր ըսելով՝ կ'իմացուի ընտելեան նմանելով շինուած առարկաները, որոնք, ազատ ու առանց յատակին կռթնելու կը կենան: Իսկ խորաքանդակը՝ յատակէն դուրս ցցուած գործուած մըն է:

Քանդակագործութիւնը հիներուն մէջ շատ աւելի յառաջագեւ էր քան թէ հիմա: Յոյներն ու Հռոմայեցիները ասոր մէջ շատ երեւելի էին: Նոյն ատենէն ձեռքերնիս եկած վարպետ գործուածներուն կատարելութեան վրայ կրնանք միայն ապշել ու զարմանալ: Ամէն մարդ գիտէ կը ճանչնայ Պելլեոսերի Ապոլոնը, Աստղեկը, Աթենասը, Լաօգոնի խուճին եւ ուրիշ վարպետ գործուածները, որոնք զանազան հաւաքածոյցի մէջ զարմացման առարկաներ եղած են:

Մետաղ կամ պղնձ ձուլելու արուեստն ալ քանդակագործութեան կը վերաբերի, ասոր ձեռքով պատկերներ, արձաններ ու զարդեր կը շինուի: Գարձեալ քանդակագործութեան կը վերաբերի գաճէ դէմքեր ու պատկերներ շինելը, եւ ասի հասարակօրէն կաղապարով կ'ըլլայ: Ասով երեւելի քանդակագործներու վարպետ գործուածները կ'առնուի ու աժան գնով կը ծախուի, թէ այսպիսի առարկաները ստանալ ու տեսնելով յագեճալ ուղղութեան ու թէ նաեւ արուեստաւորաց օրինակի ծաւայելու համար:

Պղնձագրութեան (Chalcographie) ու Փայտագրութեան (Xylographie) վրայ:

Աս արուեստը մեղի պղնձաքիւրներ ու փայտաքիւրներ կը մատակարարէ: Փլորենտիայի մէջ ոսկերիչ մը աս արուեստին գաղիք կը համարուի: Աս մարդը, որն որ Մացո Ֆինէկուէրա կ'անուանուի, սովորութիւն ունէր, որ իր արծաթի վրայ գործածներուն ամէն մէկէն կաւով կաղապար կ'առնուէր, ու աս կաղապարին մէջ հալած ծծուծը կը թափեր: Անո՞ր մը յաջողուց ձէթի ու մրուրի ձեռքով այսպիսի պատկեր մը թղթի վրայ առնուլ, նոյն նիւթերը առած պատկերին վրայ քսելով: Աս գիւտը շուտ մը հասարակ եղաւ, ու 200 տարուան մէջ հիմակուան կատարելութեան աստիճանին հասաւ:

Պատկերափորագրութեան երկու տեսակը կայ. փայտի ու պղնձի վրայ:


Փայտագրութեան մէջ՝ ան ամէն մասերն ու գծերը որ գործուածին մէջ պիտ'որ երեւան, բարձր կը փորագրուին, իսկ ձերմակ մնալու տեղերը խոր, եւ ըստ հետեւորդի ան տեղերը թանաք չեն առնէր:

Պղնձագրութեան մէջ ըստ ամենայնի ասոր հակառակն է. թանաք առնելու տեղերը խոր՝ իսկ ձերմակ մնալու տեղերը բարձր կը փորագրուին: Տարբը պղնձէ տախտակին վրայ թանաքը քսելէն վերջը բարձր տեղերը կը մարբէ, այնպէս որ թրջած թուղթը՝ պղնձէ տախտակին վրայ դնելէն ու մամլոյ տակէն անցնելէն ետքը, խորունկ տեղերուն մէջ կը մտնէ եւ այսպէս բոլոր սեւ մասերը իր վրան կ'առնուի:

Պղնձագրութեան երկու գիտաւոր տեսակը կայ, այսինքն մէջ մը խորաքանդակով՝ մէջ մ'ալ ժանտաջրով (eau regale):

խորաքանդակ կ'ուզուի նէ, կարմիր պղնձէ տախտակի վրայ կը գործեն, որն որ փայլեցուցիչ գործիքով յղուած ըլլայ: Երկու տեսակ քանդակագործի կը գործածուի, մէկը քաւակուտի, մէջ մ'ալ շէղ քաւակուտի, ասոնցմէ զատ ուրիշ քանի մը գործիքներ: Ուստի նախ եւ յառաջ պղնձէ տախտակը ճերմակ մեղրամոմով կ'օծեն, վերջէն պղնձագրին կամ դժաւ գրին ետեւը կարմիր նիւթ մը կը քսեն. ան մասերուն միայն որոնք որ պիտ'որ փորագրուին: Ասկից ետքը աս կարմիր կողմը մոմով օծուած պղնձէ տախտակին վրայ կը պառկեցնեն, ու սրածայր գործիքով մը պատկերին ամէն մէկ գծին վրայէն կամայ մը կ'անցնին, որով մեղրամոմին վրայ բոլոր կարմիր գծերը կ'եղեն: Աս ընելէն ետքը ելած կարմիր տեղերէն մեղրամոմը մէկգի կ'առնուին, եւ այսպէս պղնձէ տախտակը դիւրաւ կը գծուի. վերջէն գործը խորաքանդակով յառաջ կը տանին կը լմնացնեն: Աս կերպ պղնձագրութիւնը խիտ դժուար, բայց շատ յարգի է:

Հատարակ գործածութեան մէջ եղածը ժանտաջրով պղնձագրութիւնն է. պղնձագրի փորագրողներուն մեծ մասն աս եղանակը կը գործածեն, գործածնին գիւրաւ ու շուտ լմնացնելու համար: Ուստի ասոր համար, պղնձէ տախտակը փոխանակ մեղրամոմով օծելու, ջնարակով կ'օծեն, որն որ բեւեկին խէժ է, ռետինն ու ընկույն եղէ կը պատրաստուի: Արդ պղնձէ տախտակը կը տարցնեն ու ջնարակով օծուած երեսը վառուած մեղրամոմի ծխով կը սեղցնեն: Ասկից ետքը վերը բուռած եղանակաւ գծագիրը ջնարակին վրայ կը պառկեցնեն, ու տախտակին չորս կողմը կարմիր կամ կանաչ մեղրամոմով շրջանակ մը կը շինեն, ու վրան քիչ մը ժանտաջուր կը հեղուին, որն որ հասարակ ջրով խառնուած կրնայ ըլլալ: Ժանտաջուրը կ'երկայ միայն պղնձին վրայ կ'աղչէ, եւ այսպէս գծագրուած տեղերը քանդակագործույ պէս կը քերէ: Արդ ջնարակը մեղմ կրակի ցուցնելով ցնդել կու տան, աղէկ մը կը սրբեն ու կը սկսին քանդակագործուով պղնձի վրայ գործել ու աւարտել: Աս կերպ պղնձագրութիւնը շատ աղէկ ու օգտակար է ան տեսակ գծագրներու համար, որոնք շատ գծեր ունին, որովհետեւ ժանտաջրով ան ամէն գծերը ճիշդ կ'երկեն, որոնք որ քանդակագործուով այնչափ ճիշդ հանելն անկարելի է:



ՍԱՆՐԱՈՒՌԷ ԵՒ ԶՈՒԱՐՃԱՒԷ

Չատկական հաւկիթ:

Բարբարոս-Ինու Է:

Չատկին առջի իրիկունը՝ Ալեկնայի Գերթնէրթրաստէ ճամբուն վրայ, աղքատ սկեսալ մինչեւ ամենահարուստը մեծ բաղմութիւն մը կը վիտար եւ շքեղ շէտաբէ խանութ մը կը մտնէր: Ստուգիւ մեծ հաճութիւն մըն էր, աս զուարթ գէմքերը տեսնելն եւ անոնց ուրախութեան ձայները լսելը: Ամէն մէկ տղայ իր քմայն համաձայն իր բաղձանքը կը յայտնէր: Ան ամենայն բարութեամբ եւ շքեղութեամբ զարդարուած խանութին մէջ՝ մէկն աս մէկան ան բանը կը գնէր: Առջափ բաղմութեան եւ ուրախութեան մէջ միայն տղայ մը որ տասը տարեկան էր, եւ աղքատօրէն հարուած, վախ, տժոգոյն եւ հիւանդատ, ըսու կեցած կը նայէր. աղու թովը կնիկ մը կը կենար որ թէ եւ գեռ տարուար չէր բայց նոյնպէս տժոգոյն ու նիհար էր. զգեստները թէեւ մաքուր էին, բայց խիտ աղքատ ըլլալը կը ցուցնէին, եւ զատկական մեղմ ցուրտը՝ հազած բարակ զգեստէն կը թափանցէր եւ խեղճը կը դողար: Երկուքն ալ խանութին մէջի գեղատեսիլ եւ անուշահամ առարկաներուն կը նայէին, որոնցմէ ուղէին չուղէին պէտք էին հրաժարել: Կոյն միջոցի մէջ հարուստ կնիկ մը խանութին առջին գաղով, խանութպաններէն մէկուն՝ արհեստական կողովը ցուցուց՝ որուն մէջ հաւ մը հաւկիթներու վրայ նստած էր, — «Ի՞նչ կ'արժէ», — «Չ՛ ֆիլոսոֆ», — «Ա՛ս ստակը», ըսաւ կնիկը եւ երկու ոսկի սեղանին վրայ դրաւ: Աղքատ մայրն ու տղան որ աս բան տեսած էին, ցաւով մը կը նայէին, եւ նոյն միջոցին մէջ աղքատ կնկան շրթունքներն աս բառերը հնչեցին՝ «Քստուաչորս ֆիլո-

րին... Աս գումարը մեղի ստուգիւ մէկ ամուսնու կը բաւէր... Լուրդովկոս, եկուր աղաս, եկուր երթանք, աղէկ բան չէ ասանկ բաներ կենալ ու դիտել երբոր տան մէջ ուտելու հաց չունինք»: Լուրդովկոս հնազանդեցաւ, բայց ահամայ. որովհետեւ հոն ելած աղիւ առարկաներուն վրայ որոնք վարպետի գործքեր էին յախշտակուած էր, ի մասնաւորի շէտաբէ շինուած առարկաներուն զատ հազարէ եւ քառարէ քանի մը առարկաներու վրայ կ'աղչէր կը մնար, եւ կը մտածէր թէ ի՞նչպէս կրնար երջանիկ ըլլալ, թէ որ իր պղտիկ ձեռուքներովը՝ փոխանակ գարշահոտ ներկերը ճրգմելու որ հիմայ իր արհեստն էր, կարող ըլլար ասանկ գեղեցիկ բաներ շինել: Խեղճ մօր խօսքերը չէին կորուսած, մտաւասնամեայ պղտիկ աղիկի մը, որուն կապոյտ աչքերը խոհեմութեամբ ամէն բան կը դիտէին, աղքատ մօրը սիրտ կսկծեցնող խօսքերը լսած էր, եւ ոտիցը մատերուն վրան կոխած, գլուխը վեր առած, հասակաւոր մարդու մը, որ իր ձեռքէն բռնած էր, լսածն ս կանջէն վար կը պատմէր:

«Սիրելի մեծ հայրս, կ'ըսէր. «կ'աղչուեմ որ աս աղքատաց ետեւէն երթանք եւ տեսնենք որ ո՞ր կը բնակին»: — «Թէ որ արուարձանի մը ծայրը կը բնակին նէ»: — «Ան տեսն կաւք մը կը վարձենք եւ անանկ ետ կը գառնանք: Սիրելի մեծ հայր, կ'աղչուեմ մի զլանար: Եւ որպէս զի աս պղտիկ աշխատանքը մտնուս, իրիկունը ամբողջ լրագիրը քեզի կը կարգում»: Աղջիկն աս խօսած տեսնն՝ ան ուղղութիւնը բռնած էր՝ ուր աղքատները կ'երթային. իսկ ճերմակ մայրը մարդը Մարիամին զգած մանցը վրան ուրախանալով, սրչափ որ հասակը կը ներէր՝ ընթացքը շուտցուց: — «Իսկ քու զատկական հաւկիթներդ, Մարիամ, երբ պիտի գնենք»: — «Չ՛ոգ մ'ընէր հայր, ասոր վրան ետքէն կը խօսինք: Սա դժբախտներն, ի՞նչպէս շուտով կը քաղեն, Նա իրօք ալ երկու աղքատները կը վազէին, կարճեւ թէ հասնելու տեղ մ'ունէին, եւ երբոր Վիտիկ առուարձանին ծայրը հասան, մութ ու խոնավ ճամբու մը վրայ, հինգ դասիկան բարձր եւ տգեղ տան մ'առջին կեցան, այնպէս որ ձերուներն տան՝ ան մութ ու նեղ սնցքը՝ ուստի որ աղքատներն աներեւոյթ եղած, էին տեսնելով, քանի մը քայլ ետ քաշուեցաւ: «Բարի ու սիրելի մեծ հայրս, կ'ըսէր Մարիամ աղաչելով եւ գեղեցիկ հոգաթափով ոտքն աղատտ սանդուղին վրայ դնելով: «Մարէն հասանք, միայն աս սանդուղներէն ալ վեր ելնէք: — «Բայց սիրելի՛ զաւակս, կ'ըսէր ձերուներն՝ մէջ մը պէտք էմ նախ տան պահպանէն տեղեկութիւն մ'առնուլ, որովհետեւ այսպիսի մեծ քաղքի մը մէջ պէտք է խոհեմութիւն բանեցնել»: — «Բայց ասոնք, սիրելի մեծ հայրս, ստուգիւ աղքատ մարդիկներ են, եւ տղուն մայրն ալ ըսաւ թէ ուտելու հաց չ'ունին»: — «Քիչ մը համբերէ՛ զաւակս, հիմակ զքեզ գո՛հ կ'ընեմ»: Աս ըսելով Բրայհայմ, ձերուներն անուսն աս է, տան պահպանին բնակութեան մտտեցաւ եւ պատուհանին զարնելով նշան տուաւ: Պատուհանը բացուեցաւ եւ պառաւ մը տեսնուեցաւ, որ միմեայով մը հարցուց «Ի՞նչ կ'ուզէք»: — «Պուզելի կնոջ եւ տղուն մը վրայ՝ որոնք հիմակ սանդուղէն վեր ելան տեղեկութիւն մ'առնուլ: Ասոնք ձեր վարձուորներն են», Պառաւ աս խօսակցութեան ատեն Բրայհայմին եւ աղջկան մաքուր զգեստները տեսնալով, բերանը փոխեց եւ քաղաքավարութեամբ պատասխանեց: — «Պարտը մանուշակագոյն լաթով մը ծածկած կնիկը կը հարցնէք»: — «Այո՛»: — «Մի աղքատ այրի մըն է, եւ ամեն մ'աղիկ է որ բնաւ գործք չ'ունի: Չաւակը լաւ ու յաջողակ տղայ մըն է, ներկաբարի մը քով կ'աշխատի, բայց վատկածն՝ իրենց խիտ քաղցը քիչ մը մեղմացնելու հաղիւ բաւական է: Նա եթէ որ այսպէս յառաջ երթար ըլլան, թէեւ սրտերնիս կը խշխշայ, բայց երեւեւ անդամ տան վարձքը վճարած չըլլալուն համար, զիրենք անէն դուրս հանելու պիտի ստիպուենք: Աղոյզ է տարին 40 ֆիորին վարձք մեծ բան մը չէ, բայց չեն կրնար վճարել: — «Որքան աս կնիկը լաւ ու պատուաւոր անձ է, եւ միայն գործքի պակասութիւնը զինքն աս վեճակի մէջ խոթած է»: — «Այո՛», — «Որքան իրենց բոլոր պարտքին գիմայն ինծի ընկալազիր մը տուր, ա՛հա քեզի իրենց պարտքը»: Պառաւ անմիջապէս ընկալազիրը շինեց, Մարիամուն աշուքներն ուրախութեան կը փայլէին, եւ հաղիւ թէ իր պղտիկ ձեռուքներովն ընկալազիրը բռնեց, սանդուղներէն վեր կ'ուզէր աճապարել: — «Քիչ մ'ալ

Համբերել՝ գաւակս, չէն գիտեր որ աս խեղճերն ուտելու այ բան չունին»։ — «Ո՛հ ստուգիւ, ստուգիւ Հայր»։ — «Ուրեմն մենք պէտք է որ ասոնց աղէկ կերակուր մ'ալ պատրաստենք»։ — «Իրաւունք ունիս Հայր, զիրենք նորէն տեսնելու բաղձանքէս ամենէն էականը մտայ»։

Քրայճայմ' աս տունը թողուցած ատենը պառակնին ձեռքը քանի մը քանոնոց տալով ապաքեց սր մինչեւ որ իրենք ետ չդառնան այլուրն բան մը չդուրսցէ, ետքը պղտիկ աղջկան հետ խմորեղէնի խանութ մը մտաւ. ինչ որ գտաւ գնեց եւ մեծ կողովն մը մէջ լեցընել տուաւ, ետքը քանի մը տեսակ կերակուր ալ գնեց, անոնք ալ կողովն մէջը գնել տուաւ, եւ խանութին աշխատին հրամայեց որ Լուսինի կողմն մօրը տանի։ Աս գործողութեան ատեն Մարիամ կ'երեւար որ նոր մտածմանց մէջ ընկղմած էր. ետքը մէկէն արթննալով ըսաւ «Գիտես քորի հայր ինչ կը մտածեմ։ Գուռն ինծի զատկի օրուան համար խոտացար որ մեծ ու զարդարուն հաւկիթներ պիտի գնես, որոնք իրենց գեղեցկութեամբն ինծի մեծ զարմացում պիտի պատճառեն։ Հիմայ դաշինք մ'ընենք. ես քանի որ ան տոգոյն կնկան ըսածը լսեցի թէ տան մէջ ուտելու հաց չունին, իմ աչացս ոչ խաղաղիկ ոչ ոսկի բան մը չ'երեւար։ Ա՛րքե՛ի որ Վեհապետ մտածել հաւկիթ մը գնենք, եւ եթէ որ զիս կատարեալ երջանիկ ընել կ'ուզես՝ ընկալադիրն ու ինծի համար ընելու ծախուցդ բոլոր դրամն ալ մէջը գնենք»։ Ետքը քեջ մ'ատեն զարմացմամբ կեցաւ, ետքը զՄարիամ վեր վերջընելով զինք համբարելու կը ծածկէր։

Մտայածը քաւ անգամ։

Քանի մը ընապատմական լրեր։

— Աս տարի երեւցած գիտաւորն՝ ամենէն յառաջ Ապրիլի 2ին Սարտենիայի թէմէթէ վիմագրողը գտաւ որ աստեղագիտութեան մեծ սէր ունի։ Աս պղտիկ գիտաւորը փոքր արջ ատտեղատան թին վրան էր. բայց միայն դիտակով կընար տեսնուի։

— Հալապիին Մանուկ-Լուս հրարունն՝ որուն դազաթը 12,300 սունակի բարձր է Փետրուար ամենն ի վեր խիստ փրււրնկած է։

— Աս տարուան ձմեռուան մեղմութիւնը նաեւ Ռուսաստան ալ զգալի եղաւ. մինչեւ հիմայ լուսած բան չէր որ Ֆրանսեան ծովածոցը Փետրուարի մէջ սառուցէ ազատ եւ նաեւ ըլլայ ինչպէս աս տարի եղաւ։ Ռիկայի, Լիպաւի ու Բեռնաւի նաւահանգիստներու մէջ, չուրը չէր սառած եւ բոլոր ձմեռ նաւերու երթ ետեկութիւնը չպակեցաւ։

— Գէպ ի հիւսիսային բեւեռ, աս տարի ալ նոր ծամբորդութիւն մը պիտի ըլլայ, եւ ասոր ձեռք զարնողն է Հէլլըս։ Աս ծամբորդութիւնը մինչեւ Գլ. Ֆրանսէր՝ գրեթէ հիւս. 79³/₅ լայնութեանը պիտի հասնի, անկէ փոքրադոյն նաւով մինչեւ հիւսիս. բեւեռը պիտի հասնի։ Աս գործքին յաջողելուն վրայ ուսումնական աշխարհքը շատ կը տարակուսի։

Անտառի հրդեհ։

Ամսոյս (Ապրիլի) 6ին Փրեթիսի կի թով (Սթիբիայի մէջ) 4 արտավար անտառ բոցի ծարակ եղաւ։ Որչափ որ կ'երեւայ մարդ մը չոր ճիւղեր ժողովելով կրակ վառած է եղեր, եւ ետքը քուն մտնելով կրակը յառաջանալու սկսեր է։ Արակն այնպէս արագութեամբ ամէն կողմ տարածուեր է, որ աս մարդուն կեանքն ալ վտանգի մէջ մտեր է, որովհետեւ արդէն զգեստները փռն կելլու սկսեր են, եւ թէ որ յանկարծ վրան մարդ չհասներ ողորմելին իր անզուլուութեանը զոչ պիտի ըլլար։ Անտառի հրդեհին յառաջ երթալը՝ խրամներ փորելով արգելեցին։

Օղերնայթ մը։

Միւնսդէր՝ Փետրուար 23ին իրիկունը շքեղ Հիւսիսայգ մ'երեւան ելաւ, եւ դէպ ի ժամը 8 բոլոր երկինքը լուսաւորեց։ Հարկունին հիւսիսային արեւմտեան կողմը ճառագայթից փնջեր կ'ելլէին որոնք մինչեւ Ասիոպէ աստեղատունը կը հասնէին, աս փնջերէն երկուքը՝ մեծութեամբ ու պայծառութեամբ այնպէս գեղեցիկ էին, որ անցեալ տարուան Տոնաթեան գիտաւորն

րին պոչին հետ կը հաւասարէին։ Ժամը 9ին քառորդ մնացած ճառագայթից փռնը մը մինչեւ Վիշապին գլուխը բարձրացաւ եւ անկէ ալ յառաջ շարժելով 9 վայրկեանի չափ տեսանելի մնաց։ Ասկէ ետքն աս մագնիսական երեւոյթը՝ հորիզոնին վրայ միայն հանդարտ լուսաւորութիւն մը թողուց, ժամը 10³/₅—11¹/₂ քանի մը փնջեր ալ ցըրուց եւ կէս գիշերուան մօտ բոլորովն մարեցաւ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԱՊՐԻԼԻ

Քաղաքական նկատմամբ կրնանք ըսել թէ բոլոր Եւրոպա դեռ ան անորոշութեան մէջ է, որուն մէջ որ ասկէ տասնուհինգ օր կամ մէկ ամիս յառաջ էր։

Գիտենք որ Ռուսաստան ղեկավարած ողով մ'առաջարկած է, Աւստրիա նոյնը ընդունած, բայց իբր առաջին պայման Սարտենիային զինաթափ ըլլալը առաջարկած է։ Սարտենիա ժողովքի մէջ իրեն կողմանէ ալ պատգամաւոր մը ընդունելի չըլլալուն համար զինաթափ ըլլալն յանձն չէ առած։ Անգղիա առաջարկած է որ բոլոր տէրութիւնները միատեղ զինաթափ ըլլան, Գաղղիա հաւանած է, բայց գործադրութիւնն Աւստրիայէն կը պահանջէ, ինք զինքն աս բանէս ազատ կը համարի, պատճառ բերելով թէ ինք պատերազմի պատրաստութիւն չ'տեսներ, որ արդէն ութը, տասը ամիս յառաջ պատրաստութիւններն սկսած էր, եւ նոյն իսկ Անգղիայէն հարցում եղած էր իրեն թէ աս պատրաստութիւններն ինչ են։ Էւ այսպէս ղեկավարած ողով մը համար երեկուան հաւանականութիւնը, այսօր անհասանալի կ'երեւայ։ — Բայց ղեկավարած ողովն ըլլալու ըլլայ զխաւորաբար հինգ կիտերու վրայ պիտի խօսուի. 1. Աւստրիայի եւ Սարտենիայի մէջ խաղաղութիւնը պահելու միջոց մը պիտի փնտռուի. 2. Հռոմայի տէրութիւնն օտար զորքերէն պարպելու վրայ պիտի խօսուի. 3. Գեպական ժողովն մէջ եղող մեծ տէրութեանց Իտալայի տէրութեանց հետ ըրած ամէն դաշինքները պիտի քննուին (ուրեմն նաեւ Գաղղիայի եւ Սարտենիայի մէջ եղած դաշինքն ալ երեւան պիտի ելլէ)։ 4. 1815ին եղած տեղական կամ սահմանական կարգաւորութիւններն անփոփոխ պիտի մնան. 5. Մի եւ նոյն ատեն բոլոր մեծ տէրութեանց միատեղ զինաթափ ըլլալուն վրայ միաբանութիւն մը պիտի ըլլայ։

Ամէն մարդ անհամբերութեամբ Անգղիայի բռնելու ընթացքն իմանալու կը սպասէր. վերջապէս ամսոյս 19ին խորհրդանոցին մէջ ասոր վրայ խօսուեցաւ, որուն եզրակացութիւնը թէեւ յազեցուցիչ բան մը չէ, բայց աս է թէ ղեկավարած ողովն ան կամ ան պատճառաւ ուշանալովը Անգլիա բաւարարելի չէր։ Բայց ինչ որպէս զէ ամէն խորէն դեպքերուն արեւել խորհրդ ըլլալ ասոնք իբր պարտաւորութիւններ եւ տեսնել։ Էւ իրզբ ալ մեծ գործունէութեամբ ցորեկն արեգական իսկ զիշէրը կաղի լուսով ամէն կողմ կ'ամրացնէ եւ նաւաստիները կը պատրաստէ։

Պատերազմի պատրաստութեան մը վրայ է բոլոր Եւրոպա։ Գաղղիա Ափրիկէի կիթ զօքքերը բոլոր Եւրոպա կը բերէ, հոն տեղացիներէ նորէն զօքք կը ժողովէ, Արաբիայէն ձիեր կը գնէ։ — Բոլոր Գերմանիա արդէն իր զօքքերը պատերազմի վիճակի մէջ գնելու սկսաւ, հիմայ Աւստրիա ու Պրուշ կ'երեւայ թէ միատեղ գործել կ'ուզեն։ Ա՛րքուի որ Գերմանական դաշնակցութեան բանակին հրամանատար պիտի ըլլայ Գոպուրկ-Կոթային Իրնայթ դուքոր։

Նոյնպէս Սարտենիա Իտալային ուրիշ տէրութիւններէն եկած փախտականներով կը զօրանայ։ Արաբալաի ազատական կամ զօրաց գունդը կրթած եւ պատերազմուել վիճակի մէջ խոթած է։

Գուլային ընտրութեան քննութեան ժողովքը ամսոյս 7ին բացուեցաւ եւ քանի մը նիստերէն ետքն անի իբրեւ օրինաւոր ճանչուեցաւ, որուն դէմ Տաճկի տէրութիւնը բողոքած է։